



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտևագրված է «Ստեղծագործական համայնքներ ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճեններ և տարածել կյուր ցուելուց ձևաչափով կամ կրիչով

ձևափոխել կամ օգտագործել առկա կյուրը ստեղծելու համար եռք

You are free to:

Share – copy and redistribute the material in any medium or format

Adapt – remix, transform, and build upon the material

Ltr
✓ 502

Ltr
✓ 501

ԳՐԻՒԹԻՒՑ

ՊԱՏԱՍԽԱՆԵՐ

ԿՐՈՆ. Ք. Ի.

Դ. Ե. Ա.

ԱԹՎԱՅՈՒԹԻՒՆ ՏԵՐԵՎԱՐԱՐ


ԸՆԴՀԱՄՈՒԹԵԱՆՑ

ԹԱՐԴ ԳԱՐԱԿ Ե Ց

Հ. ԱՂԵՖՍԱՆԴՐ Վ. ՊԱԼՃԵԱՆ

Ի ԱՐ Խ Ի Թ Թ Ա Ռ Ա Տ Ա Տ Ա Ն

Հ Ա Տ Ա Բ Ա Տ Ա Ն



Ա Ր Ե Ա Խ Ա Տ

ՄԻՒԹԵԱՐԵԱՆՑ ՏԵՐԵՎԱՐԱՐ

ԹԵԳԻ. 1864.

7502-60
7502-60

7502-60

7502-60

7502-60

7502-60

Եկեղեցական պատմութիւն:

Ա. Ա. Բարթողիմէոսի կոսորածը: -- Ա. Նանթի հրովարտակին եւս առնելուիր:

Հետազօտութենէ եսքը՝ Եկեղեցւոյ դէմ անգագար հրապարակախօսութիւններու նիւթը Ա. Բարթողիմէոսի կոսորածն եւ Նանթի հրովարտակին եւս առնուիլն է: Թէ մեկուն եւ թէ մեկալին վրայ խօսք մը զրուցելը անօգուտ չ'էրեւար:

Ա. Ա. Բարթողիմէոսի կոտրենէ, որ Գաղղիայի մէջ կորուս թ. 1572ին, Հիւկընոներուն (Կալվինականներուն) վրայ կատարել տուաւ, ստուգիւ պատմութեան թիսադոյն էջերէն մէկն է, եւ ասիկա ոչ ոք կրնայ աարակուսի տակ ձգել. բայց յանցանքն որո՞ւն է: Թէ որ մէկը խել մը հրապարակախօսներու հաւատալու ըլլայ, ասիկա ուղղափառ Եկեղեցւոյ մէկ արիւնահեղ գործքն է. բայց անկողմնակալ պատմութիւնը քննող մը ասոր պատճառը բոլորովին ուրիշ բան կը գտնէ:

Արդ պէտք է զիտնալ, որ նորոգութեան առջի ժամանակներէն սկսելով, Կալվինականները Գաղղիա մօնելէն եսքը՝ հոն ալ նոյնը ըրին ինչ որ ամէն տեղ կ'ընէին, ուր որ անգամ մը ոսք կը կոնւէին. ինչպէս Գրոտիոս բողոքականը կը զրուցէ: Աս Հիւկընոները յաջողցուցին շատ բարձր աստիճանաւոր անձինք խարելու, որոնց մէջ կը գտնուէին նաեւ թագաւորական ընտանեաց անգամներէն ալ, որոնք բոլորովին աշխարհասէր եւ անառակ վարք մը կ'անցընէին: Ասոնց վրայ աւելցուցին որչափ որ հրապարակական փողոցներու եւ տիղմերու մէջէն ապականնալ մարդիկ կրնային ժողվել, եւ սկսան իրենց դաւաճանութիւնը կերպաւորել: Բազմութիւնը շատ նալով՝ աւելի եւս յանդզնեցան, մանաւանդ՝ երր որ արքունիքը պատերազմներու եւ դաւակցութեանց հետ զրազած տեսան. ուստի նաեւ զէնքով ու բանութեամբ իրենց մօլորութիւնը տարածելու ձեռք զարկին: Քաղաքներու, երկիրներու եւ գեղերու մէջ, ուր որ կը մօնէին, ամէն բան սրոյ եւ հրց տալու սորված էին, սուրբ Եկեղեցիները կը կործանէին, վանքերը կը փլուանէին, քահանաները կը մեռցընէին, Քրիստոսի կուսանքները կը ցրուէին ու կը խօսյտառակէին, եւ ամէն տեսակ կոտորած, մահ եւ արիւնահեղութիւն ուղղափառներուն վրայ կը գործէին, որոնք որ իրենց հաւատքը ուրանալ յանձն չէին առներ: Եւ որովհետեւ Գաղղիայի թագաւորները երբեք իրենց հետ դաշնիք զնելու զիջում չէին: ըրած, զրգորիշ զրութիւններու ահազին բազմութեամբ յայտնի ապատամբութիւն յուղեցին, եւ խօսքէ՝ զործքի անցնե-

լով՝ քաղաքներ ու ամրոցներ ապատամբեցուցին, եւ Լա Ռուշել ձեռքերնին առնելէն ետքը, հոն ամրացան։ Ասոնցմով շատանալով՝ Գերմանիայի բողոքական իշխաններուն, եւ Անդղեայի թագուհոյն դիմեցին, անոնցմէ ալ զօրքով ու զէնքով օգնութիւն գտան, որով բոլոր Գաղղիա տակն ու վրայ եղաւ։ Աս չարիբներուն վրայ աւելցաւ Քոլինեի ծովապետը, որն որ իր անուան պայծառութեամբն ու եռանգովը, որով Հիւկընոնները կը պաշտպանէր, խիստ նեղութիւն կու տար թագաւորին։ Ինչու որ՝ Քոլինեի ունեցած համբաւը՝ թագաւորական իշխանութեան վիասովը՝ իր օգտին գործածելով՝ թագաւորի մը պէս զանազան գաւառներու մէջ կը հրամայէր, ուր որ մինչեւ կառավարներ, զօրավարներ, եւ խորհրդականներ ուղածին պէս դրած էր, որոնք թէ զօրք եւ թէ առորք իրեն կը հատուցանեին առանց թագաւորեն կախում մ'ունենալու։

Իրերը աս աահմանը հասնելէն ետքը՝ ինչ պատահեցաւ։ Կարուս թի, ծովապետը վաստրկելու համար պյենչափ միջոցները միշտ պարագ տեղ ի գործ դնելէն ետքը, Հիւկընոններուն եւ մէկալ դաւակից իշխաններուն անսանձ յամառութիւնը տեսնելով, վրան ծանր վախ մը եկաւ որ չըլլայ թէ ինքն ալ, ուրիշ ուղղափառ իշխաններուն պէս թագաւորութիւնը կորսընցընելու վիճակի մէջ լինայ, ուստի՝ պարուք համարեցաւ տէրութեան հարուածով մը ամէն կարելի կործանման առջևւն առնել, եւ այսպէս՝ գաղտնի հրամաններով սպաննել տուաւ Քոլինեի եւ ամէն բողոքականներուն դլիւաւորները, թէ Փարիզի եւ թէ թագաւորութեան ուրիշ քանի մը քաղաքներուն մէջ։ Անտարակոյս գէպքը ասանկ պատահած է։

Կրնայ մէկը հոս տեղս հարցընել, թէ ստորդ է ան, որ կըսէն թէ, Հիւկընոնները վերջին գաւակցութեամբ մը թագաւորին ու թագաւորական ընտանեաց կենաց որոգայթ դրած էին, չէ նէ կարուսին բարկութիւնը շարժելու համար բաւական եղած էին նախընթաց ծանր ծանր դէպքերը, ինչու որ՝ թէ մէկ թէ մէկալ կարծիքը պաշտպանող հեղինակներ կան։ Նմանապէս կրնայ մէկը հարցընել թէ աս տրամադրութիւնը զլիսաւորաբար թագաւորին, թէ իր կատարինէ մօրը զործքն էր, ինչպէս որ՝ թագաւորն արդարացընելու համար, գաղղիայի պատմիչներէն շատերը կը գրեն։ Աս հարցմունքներուն ինչ պատամիսան որ տրուելու ըլլայ, ստոյդ է որ թագաւորն ամենեւին շկեղծաւորեցաւ, եւ յայտնի հրատարակեց թէ իր գործքն էր։ «Ծովապետին մահուանէն երեք օր ետքը, կ'ըսէ Տաւիլա, . . . թագաւորը . . . անձամբ խորհրդանոցը զնաց, եւ թէպէտ պատահած գէպքերը առջի օրերը ժողովը բարդեան խռովութեանը տուած էր (որն որ նաեւ բողոքականները սաստիկ ատելի ըլլալնուն համար ստոյդ էր), այսու

ամենայնիւ հոն իր խորհուրդները բացաւ ամենուն առջեւը, եւ երկայն պատմութիւններով յայտնեց իր պատճառները, որոնց համար պատռեր տուած էր, որ սպաննուին ու ջննիուին այն ապստամբներն ու իր անձին ու թագաւորութեան մշտնիւնաւոր դաւաճանները, որոնց որ այնչափ անգամ անցած ոճիրները չնորհած էր, բայց անոնք յամառ նենդութեամբ մը նորէն նորէն դաւակցութիւն կ'ընեին եւ ապստամբութիւն կը գրգռէին, ։ Այսչափ կը զրուցէ Տաւիլա, եւ իրեն հետ կը միաբանին, ամէն՝ թէ ուղղափառ եւ թէ բողոքական պատմիչները, որ այն աղետալից դեպքը կը միշտն բայց ասոր մէջ Եկեղեցին ամենեւին մատ շունէր, Զէ թէ միայն ամենեւին մասնակից շէր, այլ նաև շէր կրնար ալ ըւլալ, Աղէկ միտ դիր ասոր, իմ ընթերցողս, ինչու որ եթէ ասիկա պայծառ ցուցուելու ըլլայ, խնդիրը լուծուած է:

Հռոմ չեր կրնար մասնակից ըլլալ. վասն զի ոչ Հռոմ
եւ ոչ ուրիշ ուղղափառ արքունիք մը այն կոտորածին վրայ
նշմարանք մը ունեցած չէին. եւ ասիկա այնշափ յանկարծա-
կան բան մը երեւցաւ Փարփղ գտնուող օտար տէրութեանց
դեսպաններուն, որչափ յանկարծական էր ան գժրախաններուն,
որ զոհ եղան: Ոմանք կասկած ունեցան թէ, Ալպայի դուքսը
քանի մը տարի առաջ Պաեռնի ժողովքին մէջ խորհուրդ
տուած ըլլայ զանազան խիստ միջոցներ բանեցընելու բողո-
քականներուն դէմ, եւ ասիկա հաւանական է, զիանալով ա-
նոր մտածութեան եղանակը. բայց ստոյդ է որ, երբ որ այն
կոտորածը պատահեցաւ, ինք Մոնս կը ուաշարէր, եւ երբ որ
լսեց բոլորովին յանկարծակիի եկաւ, ինչպէս յայտնի է սկըզ-
բնագիր մուրհակէ մը, զորն որ նոյն առթին մէջ ինք դրած
է, եւ զորն որ Պարոն Կաչար 1842ին Պրիւսսիլի Ակադիմիային
առջեւն հանեց, եւ ուղողին կը ցուցընէր: Հռոմայ մէջ ալ
ամենեւին մէկը չէր գիտեր, ինչու որ՝ նոյն իսկ Սալուիամի
Նուիրակը որ ան ատենը Փարփղ կը գտնուէր, յառաջադպոյն
ամենեւին նշան մը չէր առած, ինչպէս Շախոսպրիան Հռոմ
գտնուող Գալզիայի գեսապանը, Գրիգոր Ժ. Բ. ին եւ Սալուիա-
մի Նուիրակին թղթակցութիւններէն ցուցուց, զորոնք որ
ինք ձեռք բերած եւ Սիր Ճէմս Մէրընսթընին հաղորդած էր
եւ ասիկա ալ իր Անդղիայի պատմութեան մէջ հրատարակած
է: Պատահած դէպքը Սպանիայի Փիլիպպոս Բ. թագաւորին
ալ բոլորովին նոր եկաւ, եւ ասիկա Քափֆիկ' Փիլիպպոսի յի-
շատակարաններէն քաղած է: Աւելի ինչ կ'ուզես: Եւ ու-
կատարինէ՝ Կարոլոսի թ. ի մայրը՝ յառաջադպոյն իմացած էր,
եւ ասոր փորձը անտարակուսելի է, որովհետեւ նոյն ան ժա-
մանակին էր, որ իր Լա Մոժ քէնէլոն գետպանին միջնորդու-
թեամբը Եղիսաբէթ (Սպանիայի) թագուհուոյն հետ հաշտո-
թիւն ընելու ետևէ ինկած էր, եւ կ'ուզէր զանիկա իր որ-
դուոցը մէկուն Անժաւի կամ Ալանսոնի դրսին հետ ամուսնա-

ցընել։ Ավագ ուրեմն հաւատապալ որ, կատարինէ ուզած ըլլայ այսպիսի գործողութեան մը վրայ խօսիլ մի եւ նոյն առեն՝ որ կը պատրաստուէր այնպիսի գործք մը կատարելու, որն որ աւելի պիտ' որ կատղեցընէր Եղիսարէթ թագուհին, որ հաշոեցընէլ կը բաղձար մանաւանդ որ, եւ ոչ իսկ իր դեսպանին բան մը յայտնած էր, որն որ ստուգիւ թագուհոյն առջեւը առանց պատասխանուց մնալով անոր աչքէն պիտ' որ իշնար ու նախատուէր, ինչպէս որ իրօք ալ պատահեցաւ։ Ասիկա՞ ասովլ մինակ կը մեկնուի երբ կ'ըսենք թէ այս դեպքը բոլորովին թէ իրմէ եւ թէ ուրիշներէն անծանօթ գործողութիւն մըն էր։ Արդ՝ եթէ ասիկա ստուգիւ ասանկ է, ես նորէն կը հարցընեմ, ինչպէս ուրեմն Եկեղեցին յանցաւոր կրնայ ըլլալ, երբ որ եւ ոչ իսկ մասնակից կրնար ըլլալ։

Թագաւորին խորհրդեան մէջ Եկեղեցական մը մտած չէր, ոչ եպիսկոպոս մը եւ ոչ ալ նուիրակը, բայց եթէ մինակ թագաւորական արքունիքը, եւ գործադրութիւնն ալ ամենեւին Եկեղեցականի մը յանձնուած չէր. մինչեւ Քաղաքական դատիւն բարեկանութիւն հեղինակը կը վկայէ, թէ կղերը, ամենեւին մասն չունեցաւ աս բանիս մէջ, եւ թէ բոլորովին քաղաքագիտական գործողութիւն մըն էր. ինչպէս ուրեմն այդշափ զրապարտութիւնները կը հնարուին Եկեղեցայ դէմ։

Բայց այս, Եկեղեցին մաս մ'ունեցած է, եւ իր մտար թեթեւ չէր։ Ավ որ Լիոն, Թուլուզ, Պորտոյ, Պուրժ, եւ ուրիշ քաղաքներուն պատմութեանը ծանօթ է, զիտէ, որ եպիսկոպոսները եւ Եկեղեցականները բարերախտութեամբ կրցան այն դժբախտներէն շատերը ազատել. երբ որ ասոնք ժողովրդեան կատաղութենէ կը հալածուէին, զիրենք քովերնին ողահեցին, պաշտպանեցին, եւ իրենց իշխանութիւնը անոնց օգտին գործածելով՝ արգելեցին իրենց արեանը թափուիլ։ Ասիկա է ստոյդ մասնակցութիւնը, որ Եկեղեցին ունեցաւ։

Բայց Հռոմ, Կ'ըսեն ոմանք, Գրիգոր ՓԳ. Զեն Առաջած երգել առւաւ, երբ պատահած գեպքն իմացաւ։ Ամենաճշմարիտ է, ես ալ քեզի կը պատասխանեմ, Քահանայապետը իրաւունք ուներ այնպէս ընելու, եւ ամէն ծանրադլուի ընթերցող բաներուն ինչպէս անցնիլը իմացածին պէս, նոյն իրաւունքն իրեն պէտք է տայ։ Պատահած գեպքերը Հռոմ անանկ պատմուած էին, ինչպէս ուրիշ արքունիքներուն ալ ծանուցուած էին թէ, թագաւորը պարտաւորուած էր շարեաց առջեւն առնելու, որպէս զի յանկարծակիի շրանուի, որովհետեւ հրաշքով մը իրեն ականջն հասած էր անոնց գաւակցութիւնը՝ ոչ միայն զինքը, այլ նաև թագուհին՝ իր մայրը, Անժուի ու Ալանասոնի զքսերն՝ իր եղբարքը սպաննելու։ Առանկ լուրն իսկզբան տարածուեցաւ եւ ամէն մարդ ալ ասանկ հաւատաց։ Այն վայրկենին մէջ Հռոմ ալ նոյն իսկ Փարիզի ու Գաղղիայի գաւառներուն մէջ զիտցուած

ու հաւտացուած լրերէն աւելի բան չէր գիտցուեր։ Այդ՝ քահանայապետը թագաւորական արքունեաց այսպիսի զրեթէ հրաշքով ազատելուն լուրը առած ատենը երբ'որ Զժեւ Առարտուած ալ երգելու ազաշանքն ընդունեցաւ, իրաւամբ կրնա՞ր արդեօք եւ պէտք էր նոյնը զւանալ։ Ընթերցողը թող աս պարագաները մտածէ, եւ տեսնէ թէ պատճառ մը կա՞յ ի չարն մեկնելու։ Այսու ամենայնիւ Գրիգոր ԺԳ. քահանայապետը, որուն հեղութիւնը պատմիները շատ անգամ իրեւ աւելորդ վար կը զարնեն, աս առթին մէջ կը հառաչէր եւ կ'ըսէր ԱՊՎ զիս կրնայ ապահովցընել, որ յանցաւորներուն մէջ, անմեղներն ալ կորսուած չեն։ Ահաւասիկ յանցանքն, որ առ բանիս մէջ եկեղեցին ունեցաւ։

Զոհ Եղողներուն թուոյն նկատմամբ, աս նախ կը զրուցեմ թէ, որչափ որ ըլլայ, միշտ դառն եւ սասափկ ցաւալի բան մըն է. այսու ամենայնիւ ստոյգ եմ, որ անոնց թիւը արտաքոյ կարգի եւ անհաւատալի եղանակաւ չափազանց դրուած է։ Եղան ոմանք որ որչափ կրնային նէ բերաննին բացած կ'աղաղակէին թէ այն կոտորածին մէջ 100 հազար հիւկընոներ մեռած են. ուրիշները 60 հազարի ինչեցուցին։ Հիւկընոներուն վոյ-բու-նիւն մէջ որն որ ինը տարի ետքը, 1581ին, նոյն աղանդաւորներուն խորհրդովն ու միարան մասնակցութեամբը շնուռած ու տպուած է, եւ որն որ աւելի կը ջանայ եղած զոհերուն թիւը շատցընել քան թէ պակսեցընել, նախ 30 հազարի վրայ խօսելէն ետքը՝ 15 հազար՝ հարիւր վաթուուն եւ ուժի կ'ամփոփէ։ Վերջապէս՝ երբ որ անուննին ժողվելու կը սկսի 786էն աւելի անուն չիդաներ յիշելու։ Հոս՝ հարիւր դայլերուն առասպելը լունը մը չիդա՞ր քեզի։

Բայց՝ նորէն կը զրուցեմ, թէ զոհ Եղողներուն թիւը որչափ որ ալ ըլլայ, միշտ ցաւադին արտասուաց արժանի գործք մ'եղած է. բայց աս մինակ կը հաստատեմ թէ այն գործքը ան եղանակաւ պատահած չէ ինչպէս որ Ս. Եկեղեցւոյ թշնամի գրիշները նկարած են, եւ դարձեալ թէ ինչպէս որ ալ եղած ըլլայ, Եկեղեցին ուրիշ մաս մը շունեցաւ ասոր մէջ բայց եթէ արտասուազ դառն ողբալու։

Բ. Գանք 'Նունի հրանքը ին եր ունեւ վրայ. եւ նախ առաջին՝ ինչ էր աս հրովարտակը, ինչպէս, եւ ինչու համար ետ առնուեցաւ։ Պէտք է գիտնալ որ, ՀԵՆՐԻԿՈՍ Դ. Գաղղրայի գահը նստելէն ետքը, կամ քաղաքական խոհեմութիւն համարելով՝ երկայն ատեն շհակառակելը հերետիկուներուն գէմ, որոնք որ ապստամբութեամբ թագաւորական իշխանութեան շատ իրաւունքները իրենց յափշտակած էին, եւ կամ անոնց հետ ակնածութեամբ վարուիլը շնորհակալութեան պարոք մը սեպելով, որոնց ժամանակ մը կրօնակից եղած էր եւ զինք պաշտպանած էին, հրովարտակ մը հանեց եւ աս հրովարտակով իրենց շատ քաղաքական իրաւունքներ շնոր-

Հեց, որոնցմէ մէկն ալ աս եղաւ, որ հրապարակաւ կրօննին կրնային դաւանիլ: Տարիներ վրան անցնելով՝ յաջորդ թագաւորներուն իշխանութեան ատենը խռովութիւնները դադրած էին, չիւկընոներուն ձեռքէն առնուած էր Լա Ռիոչէլն ալ, ուր ամրացած էին, եւ այն աղանդաւորներուն թիւը շատ քիչցած էր: Լուգովիկոս ժԴ. գահն անցաւ նէ, 20 տարի ջանաց զիրենք ուղղափառ միութեան դարձնելու եւ ազէկ ալ յաջողցուց: Ահաւասիկ՝ ինչպէս քանիթու աս բանս կը պատմէ: “Լուգովիկոս ժԴ. բազմալով կամաց կամաց զիրենք դարձնելու, ամենեւին խսութիւն մը շբանեցընելը, իր նախորդներուն ըրած շնորհքները յարդելը, անսացողները վարձատրելը, եւ առաքելութիւններուն օգնելը իրեն պարագ մը կը սեպէր: Ասոր պատուզը քիւ չէր: Ազնուականներէն, որոնց կէսը Հենրիկոս Դ.ին ատենը բողոքական էր, ամենքն ալ ուղղափառութեան դարձած էին: Տ'Ակըսոյ ատենադպիրը կը զուցէ թէ իր հայրը Լանկաստրի կուսակալութիւնը թողուցած ատենը առնած էր որ երեք օրուան մէջ նոյն թէմին մէջ վեց հազար բողոքականներէն աւելի կրօննին փոխած էին, եւ թէ կենդրանական գաւառներուն մէջ գրեթէ բողոքական ալ չէր մնացած. ասոնց մէջէն ով որ վաճառականութեամբ կը հարսանար, ուղղափառութեան կը դառնար ազնուականութիւն ու պաշտօններ առնելու համար,,:

Սիսմոնտի՛ բողոքական հեղինակն ալ կը հաստատէ թէ Լուգովիկոս ժԴ.ին չիւկընոները դարձնելու համար բանած ճամբան անսպոտուղ եղած չէր:

Ուրեմն բաները աս վիճակի մէջ գտնուած ատենը՝ ժամանակը հասած երեւցաւ բոլոր Գրադղիա մէկ կրօնի միացընելու, եւ աս կարծիքը, կըսէ Սիսմոնտի, ընդհանուր ամենուն կարծիքն էր: Ես բանիս վերջին մզումը տուաւ լը թէլիէ ատենադպիրը, որն որ 83 տարեկան ծեր մը եւ իր հիւանդութիւններովը մահուան դուռն հասած ըլլալով, իրեւ իրեն վերջին մօխիթարութիւն մը՝ խնդրած էր որ, կարող ըլլայ մեռնելէն յառաջ Կանթի հրովարտակին եւ առնուելուն համար տրուելու հրամանագրին ստորագրել. եւ թագաւորը, որ ինքն ալ նոյն բազմանքն ունէր, եւ աս բանիս մէջ կրօնի օգուտը քաղաքականութեան օգտին համաձայն կը աեսնէր, եւ առաւ այն հռչակաւոր հրովարտակը. եւ ահաւասիկ՝ պատմիշներուն վիսյութեամբը աս եղանակաւ գործքը կատարուեցաւ:

Թէ թագաւորը աս բանիս իրաւունք ունէր, անտարակուսելի է: “Նոյն իսկ բողոքական Գրոտիոսը ստիպուեցաւ ըստելու “Աղէկ գիտնան բողոքականները, որ Կանթի եւ ուրիշ ասոր նման հրովարտակները դաշնաւորութեան պայմանագրութիւն մը չեն, հապա հասարակաց բարւոյն համար թագաւորէն տրուած հրամանագիրներ, անոր համար եւ կրնան առնուիլ, երբ որ հասարակաց բարիքը կը պահանջէ,,: Աս ի-

բաւունքը ամեն բաղպրական ազգերը վերջին աստիճանի խըս-
տութեամբ կը բանեցընէին ուղղափառներուն դէմ, որոնց
բողոքները ամենէւին բանի տեղ չէին դրուեր: Թէ խոհեմու-
թիւնն ալ խորհուրդ կու տար Լուգովիկոսի աս գործքիս
ձեռք զարնելու, անկից ալ կրնայ տեսնուիլ որ, նոյն հրո-
վարտակին արամադրութիւնները արգէն մի առ մի կամաց
կամաց ջնջուած ըլլալով՝ ան ատենուան Հիւկընոններուն Եկե-
ղեցւոյ հետ միանալու արամադրութիւնը ան աստիճանի հա-
սած էր, որ ալ ուրիշ բանի մը չէր կրնար սպասուիլ, բայց
եթէ թագաւորութեան ընդհանուր խաղաղական հաշտու-
թեանը: Եւ ասանկ ալ իրօք պատահեցաւ, թէպէտ եւ ըստ
մասին նոյն գործողութիւնը խանգարեցաւ անոր գործադրու-
թեան իշխանին:

Ինչու որ՝ թէպէտեւ թագաւորը պատուէր տուած էր,
որ ամեն բան քաղցրութեամբ ըլլայ, եւ եպիսկոպոսներուն
ժողովքներուն մէջ աս խօսքերն ալ ըսած էր Ակը յանձնեմ
ձեզի բողոքականներուն հետ քաղցրութեամբ վարուիլ, եւ
զիրենք ճշմարտութեան կանչելու համար ուրիշ բան ի գործ
չդնել, բայց եթէ փաստ ու պատճառ,,,: պյսու ամենայնիւ
Լուվուա, որ թագաւորական հրամանագրին գործադրու-
թեանը ներկայ դանուելու խրկուած էր, անվայել եղանակաւ
զինուորական խստութեամբ վարուեցաւ: «Չէ թէ կը սպան-
նէր, կ'ըսէ քանիթու, հապա՝ կամ տուգանքներով, եւ կամ
հրապոյրներով ուղղափառ հաւատոյ դաւանութիւնը իրենց
տալ կու տար: Նորէն կ'իյնային: Ահաւասիկ նորէն իյնող-
ներուն դէմ օրէնքը ձեռքն էր: Կ'ուզէին տէրութենէն հե-
ռանալ: Ահաւասիկ ուրիշ օրէնք մ'ալ ձեռքն ունէր դաշ-
թականութեանց դէմ, եւ բողոքմանց ականջ չէր դրուէր:»:
Բայց՝ Եկեղեցին աս առթիս մէջ ինչ ըրաւ: Եկեղեցին՝ որ
հրովարտակին ետ առնուելուն հեղինակը չէր, ինչպէս Սէն-
Սիմոն եւ ուրիշ ամեն հեղինակները կը վկայեն, ամենայն կա-
րելի եղանակաւ ջանաց անոր գործադրութիւնը մեղմացընել:
Գէնէլոն եպիսկոպոսը աս առթիս մէջ կը գրէր: «Ո՛վ հոգիւք
մէկդի ձգեցէր ամեն սրտի փոքրոգութիւնը, ընդարձակեցէր
ձեր գութը: Թէ որ մինակ հրամայել, յանդիմանէլ, ուղղել,
օրինաց թուղթը ցուցընել գիտէր նէ, բան մը չէր գիտէր:
Հայր եղէր, աս բաւական չէ. մայր ալ եղէր, կրեցէր ծննդեան
ցաւերը ու ճգունքը սրտերնուգ մէջ Յիսուս Քրիստոս կեր-
պարանելու,,,: Աս վախճանաւ խրկուած քարոզիչները յանձն
շառին իրենց պաշտօնն սկսելու մինչեւ որ զինուորները չհե-
ռացան: Եւ Պասիւէ իր թէմին մէջ բոլորովին գէմ կեցաւ
ամեն տեսակ բռնադատութեան, եւ չէր կրնար տանիլ որ իր
անուամբը նեղութիւն կրէին: Մանաւանդ որ շատ ետեւէն ին-
կաւ Լուգովիկոս Ժ.Դէն 1698ին Յայտարարութիւնը, կուսակալ-
ներուն արուած թափառորի հրահանչը, եւ եպիսկոպոսներուն

ուզուած թակութի նուզնը ընդունելու, որոնցմով տէրութեան դռները կը բացուէին բողոքականներուն, իրենց սուացուածքները եւս կը արուէին՝ մինակ աս պայմաններով, որ յանձն առնուն կրթուիլ: Մէկ խօսքով Եկեղեցին այն գործքին մէջ ուրիշ մաս չունեցաւ, բայց եթէ իր սովորական մասնակցութիւնը՝ իմաստութեամբ եւ մարդասիրութեամբ ուրիշն անխոհեմութիւնն ու յանդքնութիւնը չափաւորել: Դիպքն ասանկ եղած է, եւ ոչ ոք կրնայ նոյնը եղանել, թէ յառաջադրյն չ'եղաներ ան ժամակներուն բոլոր պատմութիւնները: Արդ ասկից ետքը՝ Եկեղեցւոյ դէմ այնչափ աղաղակելու ի՞նչ բան կը մնայ:

Բայց, ես չեմ կրնար լուել հոս տեղս քանի մը խորհրդածութիւն ընելու իմաստուն ընթերցողներուն: Ա. Յարթողիմէոսի կոտորածը եւ Նանթի հրովարտակին ետ առնուիլը անդադար անհաւատներուն բերանը կը պարափին, որոնք որ ասոր համար մշանջենաւոր ողբերգութիւն մը կ'ընեն Եկեղեցւոյ դէմ ու ինչպէս տեսանք, Եկեղեցին ուրիշ մասնակցութիւն մը չունեցաւ, բայց եթէ դէպքերը քաղցրացընել եւ մեղմացընել: բայց՝ ովք է իրենց մէջէն, որ անդամ մը յիշէ կամ ողբայ այն զարհուրելի կոտորածները որ բողոքականները ուղափառաց դէմ գործեցին. կոտորածներ, զորոնք իրենք ալ կը խոստովանին, եւ որոնց վրայ այնչափ կը պարծին: Բանն ասանկ է: Լուտեր կը պարծէր որ ինք պատճառ եղած էր գեղացւոց ըստուած պատերազմին մէջ բոլոր թափուած արեանը, երբ 100 հազար հոգիէն աւելի այն գժբախտ գեղացիներէն սպաննուած էին: Ճիննեւրայի մէջ կալվինէն դրուած ատեանը վաթուուն տարւան մէջ (ինչպէս նոյն քաղցրին արձանագրութիւնները կը ցուցընեն), 150 հոգիէն աւելի դատապարտեց մինակ մողութեան կատկածանքի մը համար, առանց յիշելու այնչափները որ ինք արսորել, բանտարկել, այրել տուաւ: Ո՞վ կրնայ համրել Շվեյցարուն, Նորվէգիացւոց ու Տանիմարքացւոց ըրած կոտորածները: Ո՞վ կրնայ պատմել զլխաւորաբար Տալէքարլիայի սպաննուաթիւնները: Ես կ'ուզէի, կ'ըսէ ֆեցուիլէմ բաղրականը, ջնջել այն երկայն շղթան այնչափ անօրէնութիւններու, որ նորոգութիւնը Անդդիայի մէջ գործեց: Անիրաւութիւնները, հարստահարութիւնները, կոտորածները եւ սրբապղծութիւնները կը լեցընեն մեր տարեգրութիւնները: Իսկ իրանուայի աւերածները ովք կրնայ նկարագրել: Անհաւատալի բան կ'երեւոյ մինակ քրոմուէլ պաշտպանին ըրածը: Աւղղափառները այնչափ չատ բազմութեամբ հալածուած, պյուս, եւ խղդուած էին, որ ամբողջ գաւառներ նոյն կրթոյն մէջ անմարդաբնակ եղան: Ակրնայի, կ'ըսէ Պոստիւէ, մինչուկ հիմա պահուած յիշատակարանները աշքիս առջեւն ունենալով, Յովհաննա թագուհուոյն հրամանաւը Պէտանի մէջ կատարուած սպաննութեան գործքերը յիշել, ուր

անթիւ քահանաներ, կրօնաւորներ, աշխարհականներ ջարդուեցան, կրնայի յիշել գահաւանգները ուսկից նետուեցան, հորերն ուր խղդուեցան, և Առշելի Մոնթովանի, Ալեհ, Մոնփէլլիեի հրապարակական արձանագրութիւնները, որոնցմէ կը տեսնուի որ, անտարբերութեամբ՝ անդութ սրտիւ եւ նենգաւոր խորհրդով այն կոտորածները կը հնարուեին ու ի զարծ կը դրուեին։ Ամպուազի եւ Մոյի երկու դաւակցութիւնները, կ'ըսէ բողքական Ֆից-Ուկլեմ, հինգ բորբոքած քաղաքական պատերազմները, մատնուած բերդերը, կողոպտուած ու այրած եկեղեցիներն ու վանքերը, խղդուած քահանաները, կրօնաւորները եւ Փամբէի, Ռոտէզի, Վալանսի հանդիսական թափորներու ատեն բարբարոսական եղանակաւ սպաննուած պարզ հաւատցեալները անժխտելի վկաներ են արինահեղ բարբարոսութեան մը, որ Հիւկընոնները ուղղափառաց գէմ գործեցին։

Նաեւ Ֆրումէնդան բաղպքականը կը խոստովանի, որ մինակ Տօֆին դաւառին մէջ 250 քահանաց եւ 112 կրօնաւոր սպաննուեցան։ Բողոքականներուն տօնացոյցը իրենց մէկ յաղթութիւնն աս խօսքերով կը ծանուցանէ. ԱՍեպտեմբերի 27ին, 1562, յաղթութիւն հաւատացելց (Հիւկընոններու) պապականներու դէմ. քաղաքը կողոպտուեցաւ, եկեղեցականները ջարդուեցան ու ջրհորներու մէջ նետուեցան, կղերականները բռնուեցան երբ Ռեդի Առաջնորդութիւն ինքնանու, ուշրժուց հզ կ'երգեին, եւ Եկեղեցւոյն քովի ջրհորին մէջ նետուեցան ու խղդուեցան։ Այսու ամենայնիւ դեռ շատ բան կը մնար ինձի խօսելու այն կոտորածներուն վրայ որ Մէտյուլուն անունով ծանօթ են, եւ չեմ գիտեր թէ պատմութեան մէջ ամիից աւելի շլուած անդժութիւն մը կը յիշուի արդեօք. կը մնար դարձեալ խօսելու, տարագրութիւններուն, տուգանքներուն, սքսորներուն, բանտարկութիւններուն, կենդանի կենդանի պատռած ազիքներուն, պրկոցներուն, Ակէմինների գուստը։

¹ Աս տանջանարանը Լանոսնի դղեկին մէջն էր, եւ Ակէմիններ անունով արհեստուորէ մը հարուած ըլլալուն համար, ասանկ կը կոշտէր։ Երկու երկամբէ զօրաւոր ազեղներ՝ իրենց մէկ ծայրով իրարու հետ կը ցուած էին, անանկ որ՝ թէ որ գոցուելու ըլլային բոլորակ մը կը ձեւար։ Եւ որպէս զի աս միացած ազեղները որ եւ ից զօրութեան դէմ գոցուած մնան եւ ամենեւին բացուելու վատնդ շըլլոյ՝ աղեղներով երկու ազատ ծայրերը բոլորակն գելակ ի գուրս ցցուած մնա մը ունեին, որ զափկով կամ չուանով պինչ կը կապուեին։ Երբ որ յանցաւորը տանջել կ'ուղիին, ազեղները կը բռնացին, եւ ազեղին մէկուն վրայ ծնրագրութեան մեւով նատեցրնելն եռքը՝ դահիճները բռնութեամբ եւ հարուածներով բռլոր մարմինը անանկ կը կծկեցընեին, որ մինչուեկ ծնկուըները կուրծքը կը չաշափէին, եւ ան առնենք մէկալ աղեղս կունցկին վայցէն սաստիկ զօրութեամբ գոցելով ու ճնշելով երկու ծայրերը վերը յիշած աղեղներով իրարու հետ կը կապէին, և ոյսպէս խեղճ յանցաւորը բոլորակի մը մէջ ճնշուած կը մնար։ Այսպէս անառանելի այնպէս դառն եւ այնպէս մահարեր վիճակ մըն էր

ըսուած տանջանարանին, եւ ուրիշ հնարուած եւ ի գործ դրուած հարիւրաւոր տանջանքներուն վրայ, որոնք ուղղափառները գարերով ամենապատշաճականացեալ Անդղիայի մէջ եւ ուրիշ աեզուանք կը կրէին, բայց այս ամենայն մէկ դի ձգելով՝ մինակ մէկ հարցմունք մ'ունիմ ընկելու։ Ինչո՞ւ համար մեր անհաւատները միշտ բերաննին առած են Ա. Բարթողիմէոսի դիշերը, 'Նանիթի հրովարտակը, եւ միշտ կը մօռնան այս ամէն գործքերը որ այնչափ աւելի ծանր են։ Ինչպէս կ'ըլլայ որ, իրենց ազիքը ի գումը շիշարժիր, բայց եթէ մինակ բողոքականներուն կրած շարիքներուն վրայ, եւ միշտ անզգոյ, եւ խիստ են ուղղափառներուն վրայ։ Ընթերցնդ, հոս այնպիսի կեղծաւորութեան, ամբարշտութեան, բարբարոսութեան խառնուածք մը կայ, որ խօսքով շինկարուիր։

Գ Լ Ա Խ Խ Լ Յ ։

Եկեղեցական պատմութիւն։

Ա. Գալիլէոսի գատապարութիւնը։ — Բ. Անոր դէմ եզած անգիտութիւնները։

Ա. Եկեղեցւոյ դէմ մշտնենաւոր ամբաստանութիւններուն ազգիւր մըն է նաև Գալիլէոսի գատապարութիւնը։ Անհաւատներուն համոյական բան է նոյն հռչակաւոր անձը բանափի մը գետնափորներու մէջ՝ պարանոցէն շղթաներով կապուած, ձեռուըները կապանքներով պրկուած եւ ոտուըները երկաթի զարնուած նկարել, եւ մատով ցուցընելով՝ աղաղակել, ահաւասիկ Նիւշլառոյ ներսը-նիւնը։ Եւ, իրաւցընէ, պյապիսի նկար մը չէայս-նիւնները շարժելու շատ յարմար է, մանաւանդ՝ երբ որ գոնէ ճշմարտութեան որոշեր ժալ ըլլայ, որ նոյնը հաստատէ։ բայց ասիկա խարուազներուն պարզ երեւակայութիւնն է եւ խարել ուզազներուն նենդութիւնը։

Ահաւասիկ ինչպէս դէպքը պատահած է։ Գալիլէոս երկրիս շարժելուն սրանչելի դիւտը գտնելէն եաբը, որն որ ամէն ան ատենուածն գիտուններուն կարծեացը հակառակ էր, նոյնը Հռոմ ալ յայսնեց։ «Յօրշափ որ ենթագրութեան սահմանին մէջ կը մնար, (ասանկ կը դրէ նոյն իսկ Ախորի, որն որ նաև քաղելով յառաջ կը բերէ ուրիշներուն եկեղեցւոյ դէմ զրուցած խօսքերը) Հռոմայի արքունիքը ամենեւին խրնդրոյն մէջ խառնուիլ չէր ուզեր. . . Արդէն թոյլ առւած էր կարգինալ Քուշային երկրիս շարժումը պաշտպանել, եւ կուառը մէջ մնար, որ բաւական էր յանցաւորի մը համար ժամ մը, կամ մէկ ու կես ժամ՝ մինակ առ աղեղին մէջ կենացը անհանգուրժելի հոգեւարութիւն մը կրելու, մինչեւ ունաց քթէն՝ բերնէն՝ եւ ըզունքներէն արիւնը դուրս կը ցանձէկը։ Կը անթունիւն թարքիւն։

պեռնիկոսին աս շարժման աևսական վարդապետութիւնը հրատարակել առանձին քահանայապետին ընծայուած գործի մը մէջ...:

Մանաւանդ թէ Հռոմ Շէսի իշխանը եւ Լուսանանց ընկերութիւնը որուն ինք զլուխն էր, նոյն վարդապետութիւնը շատ հաճութեամբ ընդունեցան: Նոյնն ըրին շատ մեծանուն թէ եկեղեցական եւ թէ աշխարհական անձինք: Կարդի բելարմինոս, կ'ըսէ Ախորի, դիմեց չորս Յիսուսեաններու, որոնց մէկն է Քաւուիոյ աստղաբաշխը, որպէս զի ասոնց կարծիքն առնու աս գիւտին գրայօք, եւ իրենց հրատարակուած պատասխանէն կ'երեւայ, որ ան ատենը նոր գիւտերը չեին մերժուեր, Բայց բաները Հռոմ ասանկ յառաջացած ատեն սկսան թոսկանայի մէջ՝ եւ ետքը Հռոմ ալ տարակոյս հանել աս կարծեաց ճշմարտութեան վրայ: Ումանք կը համարէին թէ Ս. Գրոց քանի մը խօսքերուն նկարագրական մեկնութիւնը պահելով՝ նոյն գիրքն ընդունիլը կարելի չէր, եւ Գալիլեոսի վրայ ալ հերետիկոսութեան արատ մը կը ձգէին: Եւ ան ատենն էր, որ Գալիլեոս իր զայրացմամբը ինք իր գործքը արեց. ինչու որ՝ չշատանալով պարտաւոր սահմանին մէջ մնալ, Ս. Գրոց մեկնիչ մ'ալ ըլլալ սկսաւ, եւ կ'ուզէր որ Ս. Գիրքը չէ թէ միայն իրեն հակառակ չըլլայ, զորն որ իրաւամբ կրնար ըսել, հապա նաեւ խիստ կը պնդէր թէ սուրբ գիրքը ուրիշ կերող չեր ինու մեկնուիլ:

Մալէ Տիւ Փան բողոքականը աս պարագաները ժաղվեց կուիշխարտինիի թղթերէն, որն որ ան ատենը Հռոմ թոսկանայի գեսպանն էր: Գուլէլէս խնդրեց որ, (ինչպէս 1619-ին Մարտի 6.ին թղթերը կը ցուցընեն), Ք-հ-ն-ա-յ-ո-դ-ո-ւ- և Ս-ս-ր-ի Պ-ո-լ-ո-ւ յոյտնին որ Կ-ո-դ-ի-ւ-ն-ի-ս-ի տիրտւ Ս-ս-ր-ի Գրոց Հիմուածած է: Յիշատակարաններ յիշատակարաններու վրայ հրատարակեց, արքունեաց նախասենեակը եւ կարդինալներուն պալատները գրաւեց, իւ ու ամեն բանի հել իւ շ-ս-շ-ն-ե ս-ս-ր-ի վ-ր-ի ս-ս-դ-ն-ո-ն-ի-ւ-ն հ-ը, իւ ի-ը-դ-ի-ւ-ն ս-ս-ե-լ- հ-ա-մ-ա-ր-է ա-ն ի-ւ է-ր բ-ա-ր-է-լ-ա-ն-ի-ր-ո-ւ-ն հ-ը, ինչպէս կը զրէ նոյն իսկ կուիշխարտինի: Ախորին ալ կը խօստավանի Գալիլեոսի պահ ընթացքը՝ երբ կը զրէ սթէ բարեկամներուն գրած թղթերուն մէջ, որոնց օրինակները սաստիկ արագութեամբ կը տարածէին, ամեն բանին ս-ս-ե-լ- ս-ս-ը-շ-ն-ե-լ- ի-ւ դ-ի-մ-ա-ն- է-ի-ն-: Պարթոլի, որն որ Բելարմինոսի վարքը գրած է այնպիսի ժամանակ, որ գեռ առ զեզքերը նոր էին եւ գեռ հիմակուան անհաւատութեան մշուշով չեին մժնցած, նոյն բանը կը հաստատէ աս խօսքերով սթէ բարդինալը իրաւցընէ արժանաւոր գոյնեստներ տուաւ Գալիլեոսի մուաց բարձրութեանը... եւ թէ երբ որ նոյն Գալիլեոս Առւրբ պաշտօնին առջեւը կանչուեցաւ, կարդինալը էրին օդնախան ունեցաւ, եւ ետքն ալ

հաեւ էր դ-լողոնը՝ որչափ որ պարտաւոր էր ծշմաբառութեան
եւ անոր պատուայն, որուն որ ես վկայ ունիմ նոյն իսկ կար-
գինացին գրութիւնը։ Եւ եթէ այն հանճարաւոր անձը ան-
կեզդութեամբ Բելլարմինստի խորհրդեան անսալու ըլլար, ինչ-
պէս ան ատենը խոստացած էր եւ դուցէ դիւրութեամբ ալ
կրնար ընել, իւշ դ-հելլէ՝ եւ ա-լորիլլ- ելուն-իւ գ-ի-լ-լ-
ետքէն, այսինքն է՝ կարդինալին մեռնելէն տասնուերկու տարիի
ետքը, չեր ունենար այն կսկիծները, որ զինք քիչ չորսմե-
տուցին, Ա-երջապէս՝ իր այս ընթացքը յայտնի կ'երեւայ
Քահանայապետին անունովը Բելլարմինստի տուած հրամա-
նէն, որն որ ետքէն Սուրբ Պաշտօնին արձանագրութիւննե-
րուն մէջն ալ գրուեցաւ, եւ որուն խօսքերը մասնաւոր մոա-
դրութեան արժանի են, որ Ա. ա-ի երած չի հանդի Ս-րի
Գրոշ իւ կողիւնիսուս Ա-լ ս-լ-ս-տիի-ուն հ-մ-յ-ո-յ-ո-ւ-ն-
էրոյ։ Արդ՝ կը հարցընեմ ես ծանրագրուին ընթերցողի մը-
մինչեւ հոս կայ բան մը, որ կամ Ակեղեցւոյ եւ կամ Սուրբ
Պաշտօնին նկատմամբ ստուաների ըլլար։

Բայց տես ահաւասիկ՝ ինչ եղանակու բաները յառաջացան Մալէ Տիւ Փան զինեւրացւոյն պատմածներուն նայելով. “Գալիքնոս, կ’ըսէ, ամենեւին առ հրամանը շպահեցւեւ քանի մը տարի եւոքը հրատարակեց աշխարհքիս դրից վրայ վեց վճիռներ, որոնք զարմանալի արագութեամբ մը ծախուեցան, եւ քիչ ատենուան մէջ ամէն լեզուաւ թարգմանուեցան։ Տպէլտուաւ Լոթարինդիայի Քրիստիանա քաղքին մէջ ճառ մը, որուն մէջ փորձառութիւնը ատառածարանական պատճառներով կը հաստատուեր։ Աս եղանակը որ իրեն բացոյայտ արգելուած էր, այնչափ աւելի իրեն համոյական բան էր, ինչպէս Կոպենիկոսի ենթադրութիւնը։ Մէկ խօսքով Հռոմ այսպիսի գրութիւններու հեղեղ մը կոխած էր, որոնցմավ Թուսկանացի աստեղաբաշխը կը ջանար իր գրութիւնը հաւատոյ վարդապետութիւն մը կանգնելու։

"Սա ամեն բաներու համար ամբատանուեցաւ, եւ Հռոմ կաշուեցաւ, ուր որ լատ յորդորներէն եւ անօգուտ պատճառանքներէն ետքը՝ հարկաւոր համարեցաւ երթալ: Բայց հոն ի՞նչ ընդունելութիւն գտաւ: Աւրանսս Ը. որն որ ան առենք Սուրբ Ամեռուն ունէր, եւ որն որ մտերմական եղանակաւ նոյն իսկ Գալիլէոսի ձեռքը հասցոցած էր իր հակառակորդներուն ամբատանութիւնները . . . եւ երբ որ ասոնք՝ զինքն իրեն (Գալիլէոսին) գեմ կը բրդռէին, Աւրանսս Սուրբ Պաշտօնին տեղ, մասնաւոր ժայռվք մը դրաւ առ նոր քննութիւնն ընելու: Եւ առ ամեն գործողութեան մէջ իրեն վրայ մասնաւոր ինամբ մը կը ցուցընէին: Մանեւանդ որ Սուրբ Պաշտօնին տեղ թուսկանացի գեսպանին պալատը իրեն բնակութեանը համար սահմանեցին, եւ այն ուժն օրերը, որ մինակ Սուրբ Պաշտօնին մէջ քննուելու համար կեցաւ, իրեն

աս շնորհքն ալ եղաւ, որ նոյն Սուրբ Պաշտօնին գլխաւոր պաշտօնատէրներուն մէկուն սենեակները բնակի իր ծառացին հետ, ազատութիւն տալով իրեն, որ նաեւ անոր հետ կարող ըլլայ պտըտիլ, զանիկա դուրս խրկել, նոյնպէս ալ Թուսկանայի գեսպանն ընդունել, եւ անոր հետ բոլորովին ազատ յարաբերութիւն ունենալ: Ուժն օրերը անցնելէն ետքը նորէն Թուսկանայի գեսպանին պալատը խրկուեցաւ, թէ էպէտեւ իր քննութիւնը գեռ լմացած չէր. Կարգինալ տեղակալը եւ ժողովքին Գահերէցը իրենց վրայ առին աս շնորհուած ազատութիւններուն պատասխանատուութիւնը առանց ամենեւին առոր համար մէկալ դատաւորները հարցընելու: :

"Յայտնի է որ Գալիլէոս ինք զինքը պաշտպանելու ամէն ազատութիւնն ունէր, եւ իրօք ալ ինք զինքը պաշտպանեց իր եղանակաւը եւ սովորական մոլեգնութեամբը՝ չէ թէ իր գատաւորներուն առջեւը երկրիս շարժման ստուգութիւնը ցուցընելով, հապա անոնց գէմ փատեր յառաջ բերելով Յորայ ու Յեսուայ գիրքերէն. կորսընցուց ինք զինքը աստուածաբանական փատակերու Լարիւրինդոսի մը մէջ, որոնց մարդ չէր կրնար հաւատալ, թէ որ իր ձեռագիր ջատագովութիւնը չվկայէր: Այսու ամենայնիւ զինքն իրերւ վերանկեալ դատապարտելու, եւ խօսքը ետ առնելու պահանջած ատեննին խստութեան երեւոյթ մը չցուցըցին, բայց եթէ ձեւի եւ օրինակի համար: :

Հոս' Լիսրի եւ անոր հետ շատերը կ'ուզէն համոզցընել թէ Յիսուսեանց գաղոնի գործողութիւններն են, որ անոր գլուխն այն վճիռը բերին. բայց ստոյգն աս է. որ Յիսուսեանք աս բանիս ամենեւին լիսառնուեցան: Յիսուսեանց մեծ մասը այն գիւտերուն վրայ չէին զրադեր, եւ անոր ներհակ իրենց քարոզութեանը եւ խոստովանարաններուն միա կը զնէին: Իրենցմէ մինակ մէկ քանիները որ սորվեցընելու պատճառաւ, այն խնդիրներուն մէջ մտան ելան, անանկ վարուեցան ինչպէս որ ան ժամանակուան իմաստունները կը վարուէին, կամ չհաւատացին, կամ տարտամ կեցան, կամ հաւանեցան: Քիչ շատ ասանկ կը վարուէին ան ատենուան ըոլոր գիտունները, ինչպէս կը ցուցընէ պատմութիւնը, որն որ, կը յիշեցընէ նոյն իսկ Լիսրիին բերնովը թէ որչափ հակառակ կեցան Գալիլէոսի Արացիա, Ցելէ Քոլոմպէ, Քորէմփոյ, եւ Փալմերինի որոնք ամենքն ալ Յիսուսեան չէին: Յիսուսեանք մանաւանդ ըստ մեծի մասին աւելի նպաստաւոր էին նոր գիւտին: Լիսրի որ չիշելու թէ Պարտ և սոտիօսին յիշել մնէւ, ասոր փորձերն ալ յառաջ կը բերէ:

Յառաջ կը բերէ, թէ չորս Յիսուսեանք Բելլարմինուէն հարցուեցան աս բանիս վրայ, եւ Գալիլէոսի նպաստաւոր պատասխան տուին. կ'աւելցընէ նաեւ թէ Գալիլէոսի զիւաը նոյն Յիսուսի ընկերութեան աստեղաբաշխներէն հաստատուե-

յաւ, եւ թէպէտ մէկ կողմանէ կը զբուցէ թէ կարդինալ թէլլարմինոս ծանր աստուածաբանը, նոյն դիրքը հաւատոյ գէմ կը կարծէր, մէկալ կողմանէ կը պատմէ, թէ Գալիլէոս դիմեց թէլլարմինոսի որ վկայայական մը տայ, թէ չէր գատապարտուած: Եւ եթէ վերջին ատենները Գալիլէոսի համար բաները փոխուեցան նէ, խնդիրը բոլորովին Սուրբ Պաշտօնէն կախուած էր, որուն մէջ ինչպէս յայտնի է: Յիսուսեանները ընելու բան չունեին, եւ նոյն կարդինալին մահուանէն տասուերկու տարի ետքը պատահեցան:

Մինակ աս բանը ճշմարիտ է Յիսուսեանց նկատմամբ աս գործքիս մէջ, որ իրենք քիչ զովեստի արժանի չեղան իրենց խոհեմութեանը, չափաւորութեանը, եւ գիտութեանց սիրոյն համար. ինչու որ՝ առանց յանդկնութեամբ նոր դիտին փայլմանը ետեւէն երթալու, նախ քննեցին, եւ ըստ բաւականի հաւանական գանելէն ետքը, ամենեւին եւ չեցան նաեւ անոր հաւանականութիւնը հրապարակաւ պաշտպանելու: Բայց աս բաները ան ատենը կրնան ըստիլ որ օրն որ, օրինաւոր պիտ' որ ըլլայ հրատարակելու թէ. Յիսուսեանները երկրիս շուրջ չեն, հապա քիչ չատ ուրիշ հասարակ մարդկան պէս խառնուածք մ'ունին:

Բայց թէ Սուրբ Պաշտօնը վերջապէս Գալիլէոսը դատապարտուած է, այնչափ աղաղակ հանելու չէ. ինչու որ՝ այն դատապարտութիւնը, ինչ որ ալ առաջին տեսութեամբ երեւնայ, առանց խոհեմական պատճառի չէր եղած: Ընթերցողը մտածէ մէյ մը որ Սուրբ Գիրքը մեկնելու հանդիսական եւ բանաւոր կանոնն ան է, որ նկարագրական իմաստէն պէտք չէ դուրս ելլել, ուր որ յայտնի պատճառ մը չկայ այլափոխ մեկնութիւն մը տալու: Աս կանոնը, զօրն որ հոս ոչ մեկնելու եւ ոչ պաշտպանելու տեղն է, հին ժամանակներէ ի վեր պահուեցաւ մեծին Օգոստինոսի հետեւելով, եւ ամէն կողմանէ իմաստուն կանոն մ'ալ է: Արդ՝ երր որ Գալիլէոս կը պահանջէր, որ Սուրբ Գիրքը իր ուզածին պէս մեկնուի, այսինքն է՛ նկարագրական իմաստէն դուրս, եւ երր որ կը պնդէր նե խորելլ Ներ իր ըստածէն տարբեր մեկնել, դեռ այն հաստատուն հիմք, այն յայտնի ստուգութիւնը հակառակ կողման համար չէր տեսնուեր, ուստի խոհեմութեամբ դործելով չէր կրնար, եւ պէտք չէր թոյլ արուիլ որ իրբեւ ստոյդ դրութիւն համարուի այն բանը, որ ան ատենը մինակ ենթադրութիւն մըն էր:

Թէ Գալիլէոսի կարծիքը ան ատենը ինչ ստուգութիւն ունէր, ընթերցողը թոյլ լսէ Քանթուին բերնէն, որուն ամբողջ մէկ հատուածք հոս կը գնենք: Ակապեռնիկեան տեսական վարդապետութիւնը ան ժամանակուան գիտութեանց վիճակին մէջ անտարակուսելի չէր կրնար ըլլալ, երբ որ գեռ չէին դիտուած տատեղաց խոտրման երեւոյթները, երկրիս

բեւեսներուն կողմանէ ձնչումը, հասարակութին տակ ջրոց ու-
ռացքը, լայնութեան համեմատ ճօնանակին երկայնութեան
փոփոխութիլը. մանաւանդ թէ փորձերը հակառակ կ'ելլային,
մինչեւ որ սկսան մոտածել թէ երկրիս հետ նաեւ իր մթնո-
լորան ալ կը շրջի: Նաեւ մեծ գժուարութիւն կը ծնաներ
նոյն դրից մեջ հաստատուն աստղներուն իրարմէ զարմանալի
հեռաւորութիւնը, երբ դեռ աստեղաց ամէն տարեկան տեղույ
այլակերպութիւնը կամ տեղազանութիւնը չէր գիտցուեր:
Աս ալ կ'աւելլընեմ, թէ կոպեռնիկոս կը կարծէր, ինչպէս
նաեւ իր ժամանակակիցները կը կարծէին, թէ ի հարկէ աս-
տեղաց շրջանը կը գառնար. ուստի երբ որ եղանակներուն
փոփոխումը զուգահեռականութեամբ կը մեկնէր, զորն որ
երկրիս առանցքը բոլոր տարին կը պահէ, կը պարտաւորէր
նաեւ առ առանցքին զուգահեռականութեան պահպանու-
թիւնը երրորդ շարժման մը տալ: Կարդեսիս քանի մը տեղ
ուրացաւ կոպեռնիկոսի վարդապետութիւնը, կասսենտի չհա-
մարձակեցաւ նոյնը հրատարակելու, Պարոն ծաղը կ'ընէր իրբեւ
բնական փիլիսոփայութեան հակառակ բանի մը պէս. Եւ ա-
ւելի մոտադրութեան արժանի ան է, որ նոյն իսկ Գալիլීոսի
մեկնութիւնները շնչին եւ առւտ են,: Այսչափ կը գրէ քան-
թու, եւ վերջին ծանօթութեան մը մեջ կ'աւելլընէ ։ Կար-
գացի, կ'ըսէ, Ֆիորենցայի Ռինուչչինի ըսուած խիստ հա-
րուստ դիւանին մեջ Գալիլීոսի մէկ ձեռագիրը, որ գրած է
իր կենաց վերջին տարիները, ուր որ, ինչ պատճառաւ որ ըլ-
լայ, իր կարծիքը փոխելով կոպեռնիկեան վարդապետութեան
հակառակ կը զրուցէ, եւ յայտնի յառաջ կը բերէ բնագիտա-
կան փաստերն, որ զինքն այս կարծեաց փոփոխութեան շար-
ժեցին: Եւ իրաւցընէ առ փաստերն այնպիսի էին, որոնցմավ
իմաստուն մը չէր կրնար հանգչիլ այն կարծեաց վրայ, ինչ-
պէս որ հիմա անկարելի է անոր վրայ կասկածիլը անժխտելի
սուսպութեանը փորձերն ունենանալէն ետքը, զորոնք որ
Գալիլීոսի ժամանակակիցները գեռ չէին դիտեր,: Ասկից ա-
մէն մարդ կը տեսնէ, թէ ան ատենները նոյն դիրքը անտա-
րակուսելի չէր կրնար ըլլալ: Արդ՝ Բ'նչ յանցանք կրնար ու-
նենալ Սուրբ պաշտօնը, երբ չուզեց թոյլ տալ մեկնել Սուրբ
Գիրքը այնպիսի եղանակաւ, որ խոհեմութեան ամէն կանոն-
ներուն նայելով, օրինաւոր չէր, բայց եթէ երբ որ յայտնի
ճշմարտութիւնը նոյնը կը պահանջէր:

Արնայ ըսուիլ թէ ասոր համար հարկ չկար հերետի-
կոսական, հաւատոյ դէմ մոլորական, փիլիսոփայութեան մեջ
այլանդակ ցուցընել Գալիլීոսի առաջարկութիւնները, եւ
բաւական էր ըսելը թէ ըստ բաւականին հիմ չունեին: Այն-
պէս ըլլայ. բայց, թռող տանք որ Սուրբ Պաշտօնին ատեանը
Եկեղեցի չէ, ուստի իրեն չէ արուած անսխալութիւնը, որն
որ մինակ Հռոմեաց Քահանայապետին մասնաւոր ձիրքն է, երբ

շ-իսուսյ կը խօսի. նոյն ատեանն այնպիսի խիստ ձեւերով Գալիլէոսի դրութիւնը գատապարտած ատենը այնչափ չեր դիտեր նոյն դրութիւնը ըստ ինքեան, որչափ եղանակը, որով որ կառաջարկուէր, իբրեւ թէ նոյնը Սուրբ Գրոց ճշմարտութեանը հետ կապուած, եւ իբրեւ թէ Սուրբ Գիրքին վրայ հիմնուած ըլլայ, եւ աս մոքով ստուգիւ նոյն դրութիւնը չեր կրնար ներուիլ:

Եթէ Գալիլէոս իր գիւտը մինակ իբրեւ ենթադրութիւն մը եւ Սուրբ Գիրքէն անկախ առաջարկելու ըլլար, ամենեւին ոչինչ եղանակաւ գիտութեան վեաս մը չեր համեր: Ինչու որ՝ ան ատենը ենթադրութիւն եղածը իբրեւ պարզ ենթադրութիւն մը հաստատելը արգելք չեր ըլլար, որ նոր պատճառներ գտնուին ու յառաջադոյն անստոյդ կարծուածը ետքէն ստոյդ համարուի: Այսպէս իբրեւ ենթադրութիւն պաշտպանուելով, յայտնուած ստոյդ պատճառները, ոչ միայն Սուրբ Գրոց կողմանէ արգելք մը չեին գաներ, ոյլ նաեւ կը պայծառացընէին նոյն բնագրի խօսքերուն միտքը, որոնք որ առ երեւոյթ հակառակութիւն մը կը ցուցընէին, ինչպէս իրօք ալ ետքէն ասանկ պատահեցաւ, եւ Ա. Եկեղեցին դէմ դնելու առիթ մը չունեցաւ:

Բ. Բայց բանէ, մէկը կրնայ ըսել, Սուրբ Պաւունը իսկ հետո իւնիւ և լորուելու եր այսպիսէ հարդ և դուռը պատճենելու ամենէն: Միթէ նոյն իսկ հետազոտութեան բանուերը, բարբարոսական վարմունքները, ալուրներն հանել տալք մէյմէկ ոճիրներ չեն մի, որ նոյն ատեանը բոլորովին անպատասխանի կ'ընեն: Ահաւասիկ ասոր մէկ պարզ պատասխանը: Թէ եւ Սուրբ Պաշտօնը մասնաւոր գործքի մը մէջ չափն անցուցած ըլլայ, միթէ ասոր համար անօմիջապէս նոյն ատեանը պէտք է դատապարտել եւ շարադոյն եւս՝ Սուրբ Եկեղեցին ալ պէտք է դատապարտել: Եթէ իրաւանց ամեն զեղծմունքը իրաւունքը վերցընելու ըլլային, կամ թէ Եկեղեցին պարտական ըլլար ամեն իր պաշտօնեաներուն վարմանցը պատասխանատու ըլլալու, շուտով աշխարհքիս երեսէն ամենայն իշխանութիւն աներեւոյթ կ'ըլլար. բայց ճշմարիտն առ է, որ մանաւանդ՝ Սուրբ Պաշտօնին Գալիլէոսի ցուցըցած վարմանքը աւելի պայծառ փորձ մըն է նոյն ատեանին առանձին քաջցրութեանը: Եւ հս հարկաւորութիւն չունինք ժամանակակից հեղինակներուն վկայութեանը գիտելու, ինչու որ՝ ինք Գալիլէոս իր աշակերտին՝ հաշակաւոր Հ. Ռանիերիին՝ գրած թղթին մէջ մանրամասն ամեն բան կը պատմէ մեզի ոՒմ խօսակցութիւններս, կ'ըսէ, տպագրութեամբ հրատարակուելէն ետքը Սուրբ Պաշտօնին Ժողովքէն Հռոմ կանչուեցայ, ուր որ, 1632ին Փետրուարի 10ին հասայ, (ընթերցողը թող միտ դնէ հս տեղս որ կարդինալ Բելարմինոս արգէն 1622ին մեռած էր) եւ նոյն ադրանին եւ Ռուբանոս Բ. մեծափառ Քահանայապե-

ամին անսպառ դեռավելեանը յանձնուեցայ, որի որ . . . զիս իր յարգութեանն արժանի համարեցաւ . . . եւ թրինիթի աւ տէի մօնթի գեղեցիկ ու գուարճալից պալատին մէջ Թուկանայի դեսպանին քով բանտարկուեցայ: Երկրորդ օրը տեսնելու եկաւ Լանչիոյ Հայր գործակալը, եւ կառքով զիս իրեն հետ առաւ տարաւ, եւ ճամբուն վրայ ինձի զանազան հարցմունքներ կ'ընէր . . . : Այսպիսի իրօսակցութեամբ հասանք Սուրբ Պաշտօնին Պալատը . . . : Անմիջապէս Գործակալը զիս ներկայացուց Գերապայծառ Ախմէրիչի ընթերակային, որուն քովը երկու ուրիշ Դոմինիկեան կրօնաւորներ ալ զտայ: Ասոնք ինձի քաղաքավարութեամբ հրաման տուին որ ամրող Ճողովքին առջեւը իմ պատճառներու յառաջ բերեմ, եւ ծանուցին՝ որ եթէ յանցաւոր համարուելու ըլլամ ինք զինքս արդարացընելու ալ թոյլատութիւն կայ . . . : Աերջապէս պարտաւորեցոց աս իմ կարծիքս ետ առնելու, եւ պատիոյ համոր (ընթերցողը միտ դնէ դատապարտութեանը) արգելուեցաւ իմ խօսակցութիւնս, եւ հինգ ամիս ետքը Հռոմէն խրկուեցայ (ան ատեն որ Ֆիորենցա քաղաքին մէջ ժանտամահը սասակացած էր), առատամիտ դժութեամբ մը բանտի տեղ սահմանուեցաւ ինձի Աիենայի մէջ, ունեցած սիրելի բարեկամիս ընակարանը, Գերապայծառ Փիքքոլոմինիին պալատը, որուն ազնուական կենակցութիւնը այնպիսի հանդարտութեամբ եւ զոհութեամբ հոգւոյ վայելեցի, որ հօս նորէն սկսայ իմ ուսմունքներուս զբաղիլ, նորէն զտայ: եւ մեծ մասամբ ալ ցուցուցի մերենական սկզբանց հետեւութիւնները հաստատուն մարմնոց դիմադարձութեան վրայ, ուրիշ տեսական դիմողութիւններով մէկուղ եւ հայրենեացս ժանտամահը դադրելէն գրեթէ հինգ ամիս ետքը . . . : Իր Սրբութենէն՝ ընակած տանս անձկութիւնը դաշտի ազատութեան փոխուեցաւ, որն որ ինձի այնչափ հաճոյական է, ուստի դարձայ Գելլովկուարտոյի դաստակերտը եւ եռքէն Արէթրի, ուր որ գեռ կը գտնուիմ այս առաջարար օդը ծծելու համար, սիրելի հայրենեացս Ֆիորենցայի մօտ, : Ահաւասիկ զարհութելի տառապանքները, զորոնք Սուրբ Պաշտօնը Գալիլէասի տուաւ: Բայց ասիկա շարգելէր որ ամէն տարի խումբ մը մատենագիրներ իրենց լացքը եւ ողբերգութիւնները շնորոգեն Գալիլէասի վրայ:

Հոգեւոր բարիքներու տուրեա:

Ա. Ներողութեանց վաճառքը: — Բ. Համաստագիրներու, կոնդակներու, եւ այլն, վաճառքը: — Գ. Պահոց անօրինումը:

Եկեղեցւոյ դէմ ամբաստանութիւնները, զօրծնք նախընթաց գլուխներուն մէջ քննեցինք, մասնական են. հիմա ուրիշ աւելի ընդհանուր ամբաստանութիւն մ'ալ կայ, որն որ նախընթացներէն թեթեւ չէ: Եկեղեցւոյ երեսը կը զարնուի թէ ձեռքն ունեցած հոգեւոր բարիքները կը ծախէ, թէ մասնաւորապէս ներողութիւններով վաճառականութիւն կ'ընէ, համառօտագիրներն ու կոնդակները բարերարութեանց հանդերձաւորութիւնը կամ տէրութիւնը¹ չնորհելու համար կը վաճառէ, արգելուած օրերը միս ուտելու համար դրամով տնօրինումներ կու տայ, եւ թէ, մէկ խօսքով, Հռոմ ամէն բան շահասիրութեամբ ու զօլաքաղութեամբ կ'ըլլայ: Ուրիշ մէկ դորձքիս մէջ արդէն աս զրպարտութեան պատասխան տուածեմ. այսու ամենայնիւ հոս ալ նոյն պատասխանները յառաջ կը բերեմ, որպէս զի՞ ընթերցողը ամէնը մէկանց դիզուած գտնէ աս գիրքիս մէջ, զորն որ կրնայի, ամէն տեսակ դիմադրութիւններու հաւաքում մը անուանել:

Ա. Հռոմ ներողութիւնները կը վաճառին: Ես հասանզս ենթադրելով որ ուղղափառներու հետ կը խօսիմ, չեմ ուզեր պաշտպանել Ներողութեանց զօրութիւնը, ինչու որ՝ ասիկա հաւատոյ ճշմարտութիւն մըն է, որ յայտնապէս սահմանուած եւ առաջադրուած է ամէն հաւատացելոց Տրիտենդեան սուրբ ժողովքին մէջ. մինակ պատասխան կու տամ անոր, որ կ'ըսեն քանի մը գաղջ հաւատացեալներ իրենց մօրերնուն՝ Եկեղեցւոյ դէմ, իրեւ թէ իր գանձերը ձրի շիշնորհեր, հապա անոնցմով առուտուր մը կ'ընէ:

Արդ՝ պատասխան տուր ինձի նախ եւ առաջին, թէ մինչեւ աս օրս քանի՛ ստակ ծախած ես դուն ամենափոքր ներողութիւն մը ստանալու: Չեմ հարցըներ թէ արդեօք մոքէդ անցուցե՞ր ես նոյնը ստանալու, բայց միայն թէ ստանալ ուզելու ըլլայիր, որշամի պիտո՞որ վճարէիր: Որշափ որ մեր ատենէները կը յիշենք, քանի մը անգամ յորելեաններ հրատարակուած են, որոնք որ չնորհուած ներողութիւններուն մէջէն ամենէն մածերն են. ըսէ ինձի, քեզի քանի՛ արժեցին: Տարւոյն մէջ զանազան հանդիսութիւններու ատեն եկեղեցիներուն գոներուն վրայ Այսկատար ներողութիւն հրատարակուած կը գտնես. ամէն հոգեւոր ժողովքներու, ընկերութիւններու, եղբայրութիւններու մէջ առիթներ կը տրուին կամ

¹ Dominium, Investitura.

Հիմակաստար, կամ՝ մասնական ներողութիւն վաստրկելու, շատ բարեպաշտական գործքերու վրայ կապուած են մասնաւոր ներողութիւններ, ինչպէս յայտնի կը տեսնուի վաւերական գիրքերու մէջ. արդ՝ կը հարցընեմ քեզի, ի՞նչ կ'արժեն առ ամէն ներողութիւնները։ Հռոմ՝ քանիի կը ծախէ։ Թէ ասոնցմօվ շահաւոր վաստակ մ'ընել ուզէիր, ի՞նչ պիտ'որ վճարէիր։ Աս պարզ հարցմունքը բաւական է, ուու հանելու այն շաղփազգիութիւնները, եւ ամցընելու ի յաւիտեան Ա. Եկեղեցւոյ ամէն զրպարտողները։ Ինչու որ, եթէ Եկեղեցին ստակ շահելու կը նայի պյապիսի սրբապիղծ միջոցով, պէտք է ցուցընել, թէ որն է ասիկա, եւ միանգամայն թէ ինչպէս ուրեմն կրնար այնչափ ներողութիւններ հրատարակել, որոնցմէ յայտնապէս ուրիշ բան չիրաղեր, բայց եթէ հաւատացելոց հոգեւոր օգուտը։

Երբեմն, պիտ'որ բաես, ներողութիւն ոտանալու համար նաեւ ողորմութիւն ընելու պարտք ալ կը դրուի. բայց դուն շատ ապուշ պէտք էիր ըլլալ, եթէ աս գժուարութիւնը հանեիր. ինչու որ՝ մարդ չկայ որ չդիտնայ, թէ աս ողորմութիւնները Հռոմ չեն երթար, եւ ոչ Եկեղեցականաց ձեռքը կ'անցնին։ Աղջափառ վարդապետութիւնը կը սորվեցընէ թէ, ներողութիւն չնորհելու ատենը նաեւ քանի մը բարի գործքեր պէտք է հրամայել, որպէս զի անոնց գործադրութեամբը ներողութիւնը վաստըկուի։ Արդ՝ նոյն ուղղափառ վարդապետութեան նայելով ամէն բարի գործքերը կրնան ազօթքի, ծոմապահութեան, ողորմութեան վրայ ամփոփուիլ, ուստի ասոնցմէ մէկը, կամ երեքն ալ մէկանց շափաւորութեամբ մը կը հրամայուին։ Ասկից յառաջ կու գոյց գլխաւորաբար, որ յորելեաններու ատեն քանի մը օրուան ծոմապահութիւն, Եկեղեցւոյ քանի մը այցելութիւն եւ քիչ մ'ալ ողորմութիւն պատուիրուած կը տեսնես։ Բայց աս ողորմութիւնները որո՞ն համար են։ Կամ՝ բոլորովին մեր ազատութեանը թօղ արուած է մեր ուզած աղքատներուն, այրիներուն, ու կարօններուն բաշխելու, եւ կամ որոշուած է բարեպաշտական վախճանի մը, ինչպէս է Եկեղեցիներու, հիւանդանոցներու, վանքերու շինութեանը, եւ կամ գերիներու ազատութեանը, եւ հաւատոյ տարածման ու ասոնց նման բաներու համար։ Բայց ասկից այսպիսի գէպքերու մէջն ալ՝ ստակը կը յանձնուի նոյն գործքերուն վրայ կեցող խնամակալներուն եւ գանձապետներուն, եւ Ա. Եկեղեցին ասոնց մէջ տեսնելու բան չունի։ Ո՞ւր է ուրեմն այն շահասիրութիւնը, վաճառքը, եւ զօշաբաղութիւնը, որոնց վրայ այնչափ կը պոռան կը կանչեն։

Թէ եւ հիմա ասանկ ալ ըլլայ, կ'ըսեն ոմանք, բայց հին ատենները ասանկ չեր, ուստի եւ ասկից Մարտինոս Լուտեր Եկեղեցին լքանելու առիթ առաւ։ Ես ալ պատասխան կու տամ քեզի թէ ասանկ է հիմա, հին ատենն ալ ասանկ

Էր։ Եկեղեցին միշտ սոսկում մ'ունեցած է սուրբ բաները վաճառելէն, և առ Էր միայն պատճառը, որուն համար այն- չափ ժողովքներու մէջ եւ այնչափ հրամանապիրներով սիմո- նականութիւնը ջնջելու ետեւէն ինկած է, մինչեւ զանոնք ամէնքը, որ ասոր մէջ ինկած աղառաած են, Հերետիկոսնե- րուն կարգը դրած է։ Եւ եթէ երրեմն գտնուեցան քանի մը ներողութիւն հրամարակողներ, որ այս հոգեւոր նպաստը շահախնդրութեան համար չափէ դուրս մէծցուցին, Սուրբ Եկեղեցին հարկաւորութիւն չունեցաւ Մարտինոս Լուտերին հոգացողութեամբը այնպիսիները ձանշալու։ Լուտեր գեռ աշխարհք չեկած Եկեղեցին ասիկա տեսած էր, մանաւանդ, թէ՛ ամենայն փութով ալ ճարն հոգալու նայած էր։ Այս- պէս ալ՝ կոստանդիայի, Վիոնի ժողովքներու, եւ ուրիշ ա- ռիթներու մէջ ծայրադոյն Քահանապապեաները ձայներնին բարձրացուցած եւ արգելած էին ամէն զեղծմունք ամենախիստ պատիժներով։ Մարտինոս Լուտեր պէտք էր այս ամենայն գիտնալ, ուստի՝ չէր կրնար բանաւոր պատճառ մ'ունենալ Եկեղեցւոյ դէմ ելլելու, եւ շատ աղէկ կը ըլլար, թէ՛ ասօրուան օրս, որ պատմութիւնը այնչափ բաներ զրուցած ու ցուցու- ցած է Մարտինոս Լուտերին, իր վարքին, իր բարոյականին վրայ, ալ տռջեւնիս շդրուէր իր եռանդը քրիստոնէական հաւատոյ մաքրութեանը վրայ։ Խոկ եթէ՛ քանի մը զեղծմունք- ները միշտ արդելել կարող չըլլալը՝ բառական պատճառ է Ե- կեղեցին դատապարտելու, ոն ատենը դիտե՞ս ինչ ընելու ես, պէտք ես դատապարտել ամէն ընտանեաց գլուխները, վասն զի օրչով որ ալ ջանալու ըլլան, չեն կրնար արդելել ամէն տնական անկարգութիւնները, պէտք ես դատապարտել ամէն կառավարութիւնները, ամէն ատեանները, ամէն իշխանները, վասն զի իրենց բովանդակ օրէնքներովք, ոստիկանութիւննե- րովք, բանուերովն ու զօրքերովք, չեն կրնար սանձել մարդ- կային կիրքերը, եւ ջնջել ամէն զեղծմունք, որոնք յաճախ կը պատահին։ Թող ցուցընեն մեզի Եկեղեցին բամբասողները որ գոնէ անդամ մը այնչափ դարերու մէջ ներողութիւն մը ծախած է, կամ թէ խստութեամբ չէ արգելած ամէն զեղծ- մունք, ան ատենը մենք ալ իրենց իրաւունք կու տանք։

Բ։ Հոռոմ իշխանութիւն համարօտութիւններ, խնդրանիւր դոհոց, եւ ամառանութեանց համար Դատիքնութիւններ։ Հարիւրաւ- որ եւ հարիւրաւոր ուրիշ իշխանութիւններով, եւ այլն։ Կախ եւ առաջին՝ զարմանալի բան մը չէ՛ մի որ առ արդարութեան մեծ գրէժինդիրները մինակ Հռոմացի գէմ իրենց բոլոր նա- խանձաւորութիւնը կը ցուցընեն, եւ երրէր չեն տեսներ, երրէր բան մը չեն գտներ ազագակելու այն ամէն բաներու գէմ, որ կը ըստն այլազանդներու երկիրները։ Անդիմ անանդ առուտուրի մէջ դրուած են, կը ծախուին ու կը զնուին բա- րերարութիւնները, մատրանց վերակացութիւնները, ժողո-

վերդապետութիւնները, ինչպէս որ ուրիշ տեղուանք առուտուր կ'ըլլայ ցորենի, ձեթի, գինւոյ, եւ անասուններու։ Լրադիրներ կան, որ ասոնց վրայ տեղեկութիւններ կու տան, առանձնական մարդիկ ալ կը գտնուին որ ասոնք կը գնեն ու կը զիզեն եւ ետքեն իրենց կանանցը, որդւոցը, ազնիանցը, աներձագներուն, ու տալերնուն կու տան վայելելու համար, այնպիսի շռայլութեամբ, որ շատ անգամ նոյն իսկ բողոքական խորհրդանոցին մեջ սոսկում պատճառած է։ Արդ՝ ինչե՞ն է, որ աս ամէն անկարգութիւններու վրայ եւ ոչ յանդիմանութեան խօսք մը կը լսուի, եւ մեկալ կողմանէ Հռոմ իրենց յափառեական աղաղակներու նիւթե եղած է։ Կամանապէս այնշափ հոգ, կը ցուցընեն որ շըլլայ թէ Հռոմ հաւատացեալները մերկացընէ, եւ անդին բոլորովին մունչ են իրենց պատասխանատու եւ յափշտակիչ պաշտօնեաններուն նկատմամբ, որ լեցուն մնտուկները կը պարպեն, տուրք տուրքի վրայ, վճարք վճարքի վրայ կ'աւելցընեն, եւ քեզի պատուհաններէդ ծծած ողիդ, ոտքիդ տակը կոխած երկրիդ, կառքիդ, ծառայիդ, շանդ, հօրմէդ ժառանգած կալուածներուդ համար վճարել կու տան, եւ քանի մը տարւան մեջ՝ այսպիսի շափազանց սաստիկ տուրքերով ունեցածդ նորէն քեզի գնել կու տան։ Կարելի բան էր, որ աս ամէն հանդիսաւոր գործքերը տեսնելով՝ հառաջանք մը, եւ ոչ ալ բողոք մը սրտերնէն շհանեին, երբ Հռոմայի գողութիւններն այնշափ զիրենք կը շարժէն։ Պէտք է ըսել, որ այսպիսիներուն նախանձաւորութիւնը այնպիսի կաղապարի մը վրայ ձուլուած է, որուն գաղափարն աշխարհքո գեռ ունեցած չէ։

Բայց՝ զոնէ աս ամէն իրենց նախանձաւորութեանը նիւթ մը կայ։ Ասոյդ է, թէ Հռոմ այսպիսի առուտուրներ կ'ըլլան։ Այն բնաւ։ Բայց, որպէս զի համոզուիս, աղէկ քննէ ընթերցող, թէ ինչո՞ւ համար հաւատացեալները Հռոմ կը դիմեն, եւ թէ Հռոմ ինչպէս կը վարուի։ Ամանք կը դիմեն իշխանութիւն խնդրելու որ կարող ըլլան արձակուիլ քանի մը ամենամեծ մեղքերէ, զորոնք որ Քահանայապետը խոչեմութեամբ իրեն վերապահած է, որպէս զի արձակման դժուարութիւնն աւելի ազդու եղանակաւ հաւատացեալները նոյն մեղքերը զործելէն հեռացընէ. եւ ան ատենք ամէն շնորհք կամ իշխանութիւն ձրի կը շնորհուի, ինչպէս դիմեն հաւատացեալները, որոնք իրենց քահանաներուն ձեռքովը կը դիմեն ապաշխարութեան Սուրբ Ստենին, որուն հրամանագիրներուն ճակատն ալ, որպէս զի զեղծմունք մը մեջ շմոնէ, կը զրուի Երեւանութեան Հռոմ կը դիմեն Սրբոց մարմիններուն նուիրական մասունքներէն առնելու, որոնք հան պահուած են եւ օրէ օր գետնափոր գերեզմաններուն մեջէն կը գտնուին, եւ որոնց համար այնշափ խնամքով զգուշութիւն կ'ըլլայ, որ վաւերականութիւննին չկորանցընեն. բայց հոս ալ, քու

լիցի: որ ասոնց համար ստակ մը առնէ: որովհետեւ բոլորով վին ձրի կը տրուին: Եւ ասոր ասանկ ըլլալուն կրնան վկայել հազարաւոր օտարականներ, որոնք ամէն տարի Հռոմէն այնպիսի մասունքներ կ'առնուն կը տանին: Ամանք ալ Հռոմ կը դիմեն շնորհքներ եւ արտօնութիւններ ընդունելու, որոնք եղծում մըն են հասարակաց օրէնքներուն: Խնչպէս օրինակի համար մէկը թէ ուզէ առանձնական մատուռ մ'ունենալ, մինակ իր ընտանեացը համար, եւ ասով ազատ ըլլալ հասարակաց ժողովրդապետական պարտաւորութիւններէն: Նոյնը կը հանդիպի թէ որ մէկը ուզէ ամուսնանալ եկեղեցական օրէնքներէն արգելուած աստիճանի մէջ: Արդ՝ այսպիսի դէպրերու մէջ Հռոմայի վարմունքն ալ աս է: Եթէ, խնդրողը աղքատ է եւ ստոյդ հարկաւորութիւն ունի քանի մը սցապիսի տնօրինումներու, կամ գայթակղութիւն մը վերցընելու, եւ կամ մէկ մեծ բարիք մը ընելու պատճառաւ, Սուրբ Ամեռու, ամենայն սիրով ու գիտութեամբ պատրաստ է օգնելու, եւ այս շնորհքները կը տրուին առանց եւ ոչ ստակ մը առնելու, եւ ասիկա այնշափ շատ կը պատահի, որ այսպիսի անօրինումները մինչեւ առանձին անուն մ'ալ առած են եւ կը տրուին շնորհեալք ընդ իւրդունս+ -պշտոց¹: Եթէ այս տնօրինման հարկաւորութիւն չկայ, բայց առանձնական անօրինում մըն է ի նպաստ խնդրողին, ան առենք Սուրբ Ամեռու սովորութիւն ունի յառաջ քան շնորհքն ընելը տուգանք մը դնելու:

Ասիկա շատ կողմանէ իմաստուն կարգաւորութիւն մըն է: Եթէ հասարակաց օրէնքները ամէն բոսէ ասանկ եղծանելու ըլլային, շուտով կը կործանէին, եւ հասարակաց ընդհանուր կ'ըլլար վնասը: Եթէ, օրինակի համար, ամէն ընտանիքներու առանձին մատուռ ունենալու հրաման տրուելու ըլլար, ուր կը մնար հասարակաց պաշտամունքը, ուր կը մնար բարի օրինակը որ մեծերը ռատիկ ժողովրդեան պիտ'որ տան հասարակաց պաշտաման ժողովրդապետական եկեղեցիներու մէջ ներկայ գանուելով: Եթէ ծանր պատճառ մը ինդրուելու չըլլար, հապա միայն բաւական ըլլար առանձնական դիրութիւնը, որ ամէն մարդ կարող ըլլար ամուսնանալ մերձաւոր աստիճաններու մէջ, որն որ շատ իմաստութեամբ արդելուած է, ընտանեաց մէջ որչափ անպատշաճութիւններ պիտ'որ ծնանէին: Սուրբ Խորհուրդին յարգութիւնը կը պահուէր, ընտանեաց միարանութեան ապահովութիւնը կը կորուէր, եւ ծամրայ կը բացուէր հազար ու մէկ ծանր մեղքերու, զորոնք աւելի դիւրին է իմանալը քան բացարելը:

Աս պատճառաւ՝ այն տուգանքը, եւ այն պատիժը որ սուրբ Եկեղեցին կը դնէ, շատ անգամ կը զսպէ հաւատացեալներն սցապիսի խնդիրըներ ընելէն, եւ հասարակաց օրէնք-

¹ In forma pauporatum.

ներն իրենց զօրութեան մէջ կը պահուին: Ասպա ուրեմն ոչ առրեւառ մըն է, եւ ոչ ալ շահավաճառ մը այն տնօրինումը, որն որ պատիսի պայմաններով կը արուի. մանաւանդ թէ գարման մըն է դիւրութիւնը վիճառողին նկատմամբ, որպէս զի՞ շնորհքը հասարակ բանի մը գառնալով, շնչուին որէնիները, որոնք ընդհանրապէս պէտք չե որ ջնջուին:

Արդ՝ որչափ իրաւացի է, որ ասանկ ալ ըլլայ նաեւ ուրիշ պատճառներու համար ալ: Կախ եւ առաջ՝ ասանկ պատշաճ է, վասն զի իրաւացի է որ առաքելական Ամռոռ, որն որ այնչափ կրելու ծանրութիւններ ունի, այնչափ ժողովքներ, այնչափ պաշտօնատարներ պահպանելու համար, որշափ բոլոր աշխարհքիս օգուտները կը պահանջեն, մէկ կողմանէ ստակ ունենայ, որպէս զի հարկաւոր պիտոյքներուն ալ օգնութեան համնի: Թէ որ չենք ուզեր ըսել, թէ չոռմ իրեն ծառայող պաշտօնատերները պահպանելէն ետքը, պէտք է հոգալնաեւ զանոնք ալ, որոնք հարկաւոր են բոլոր աշխարհքիս եկեղեցական ընթացքին կարգաւորեալ յառաջացմանը համար: Այնչափ աւելի իրաւացի է ասիկա, որշափ որ՝ աշխարհքիս ամէն կողման մարդիկն առ պաշտօններուն մէջն շատերուն համնելու կրնան յուսալ եւ իրօք ալ կը համնին:

Իրաւացի է նաեւ, վասն զի աս եղանակաւ չե թէ ամենքն ալ ընդհանրապէս, հապա անոնցմէ օգուտ քաղողները նպաստաւոր կ'ըլլան նոյն պաշտօններուն պահպանութեանը, եւ արդարութիւնն ալ ասանկ կը պահանջէ. ով որ օգուտը կը վայելէ, անիկա անոր ծանրութիւնն ալ պէտք է որ կրէ: Այսու ամենայնիւ աս ամէն տուգանքներն այնպէս քիլ են, որ եթէ ծայրագոյն Քահանայցապէտը իր ընդհանուր ինամքովը օգնելու ըրլար, բաւական ապրուստ չեն կրնար ունենալ այսպիսի դորձքերու զրաղող պաշտօնատերները: Բովանդակակ Եւրոպա հազար անգամ տէրութեանց վիճակագրութիւնը տեսած է, եւ շատ աղէկ դիտէ, որ մի միայն անգղիսական ստանուն եպիսկոպոս մը, որն որ ստուգիւ բան գործ շռնի ինչպէս նոյն իսկ բողոքականները կը խոստովանին, տան անգամ աւելի մուտք ունի ու կը վայելէ քան թէ Հռոմեական ժողովք մը:

Կը մնայ խօսք մ'ալ խօսել ինդաներն կամ Էլլեցան բարերարսթեանց հանդերձարսթեանց ընդունելու համար չռոմ իրկուած ստակին վրայ: Բարի է. Սուրբ Եկեղեցւոյ վարդապետութիւնը ճանշաղ քրիստոնեայք աղէկ գիտեն, որ Ծայրագոյն Քահանայցապէտն է ընդհանուր ինամակալը սուրբ Եկեղեցւոյ ստացուածքներուն, եւ որշափ որ ալ տեսակ մը օրէնսպէսներ, Որիներեաններ, Աննէսփէնեաններ թագաւորականներ եւ բողոքականներ ջանան սուրբ Եկեղեցւոյ իրաւունքներն աշխարհական Տէրութեան ընծայելու, զորն որ իրենց ստուածն ըրած են, իրն ասանկ է, եւ ուրիշ կերպ ալ չիկրնար ըլլալ: Եկեղեցւոյ ինչքերը տութիւններ

են, որ Յիսուսի Քրիստոսի ընծայուած էն անոնցմէ, որոնք օրինաւոր տէրերն էին. Եւ ցորչափ որ սեպհականութեան իրաւունքը ոտքի տակ առնուած չէ, Եւ ցորչափ որ մարդիկ կարող պիտ' որ լըլլան անպատիժ գողութիւն ընել, միշտ առաքելսկան Ամոռին պիտ' որ վերաբերի անոնց գործածութեանը արամադրութիւնը ամէն մէկ ընչից որպիսութեանը համեմատ։ Արդ՝ Ծայրագոյն Քահանայապետին՝ աս բանիս մէջ ըրածն ինչ է։ Ան է, ինչ որ խոհեմ ընտանեաց հայր մը կ'ընէ. իր հոգաբարձութեանը յանձնուած ինչքերը անանել մը կը տրամադրէ, որ ամէն տեսակ պարտաւորութեանց կարող ըլլայ դիմացն առնուլ։ Ուստի՝ կամ պաշտօնեաներուն պահպանութեանը համար, որոնք իրեն հետ մէկտեղ ընդհանուր եկեղեցւոյ կառավարութեանը վրայ կ'աշխատին, կամ աղքատ եկեղեցիները հոգալու, կամ առաքելութիւնները յառաջացընելու, կամ կղերանոցներ կանգնելու, կամ աստուածային պաշտաման վերաբերած ուրիշ գործքերը կատարելու համար, նոյն ինչքերէն տուրք մ'առնել պատշաճ կը տեսնէ նէ ուրիշ բան չ'ըներ, բայց եթէ ինչ որ իրմէ կը պահանջէ իր պաշտօնին պարաբը, եւ արդար գործածութիւնը այն ինչքերուն, զորոնք սուրբ կանոններին աղքատներուն հայրենական ժառանգութիւնը, մեղաց գինը կ'անուաննեն։ Ասոյդ է ան, որ կը կարծեն ոմանք, թէ կարելի բան չէ ստակ տրամադրելը, առանց ձեռքին կպչելու, (գուցէ ասիկա իրենց մասնաւոր փորձառութիւնն ըլլայ), բայց սուրբ Եկեղեցին Յուդայի վրայ հիմնուած չէ, հապա՞ առաքեալներուն վրայ, որոնք որ՝ թէ պէտ եւ այրիներուն ու աղքատներուն օգտին համար ստակի տրամադրութիւնը կ'ընէին, բայց զանիկա միշտ ոտքերնուն տակն ալ առած էին։

Գ. Աս նիւթիս մէջ առջեւնիս հանած վերջին դժուարութիւնն ան ԴՆԵՐԻՆ ՀԱՅԻ Են, որոնք երբեմն դահ+ և ՃՈՒՊԱՀԵՐՆ ԵՂԵԿԱԼ ՀԱՅՈՐ ՇՊԱՅԱԼ կ'առնուին. ուստի որչափ կոկորդնին կը զօրէ կ'աղաղակեն, թէ ասով արդարութիւնը կ'եղծանի, եւ սէրը կը խանգարի։ Ազէկ. բայց հոս ալ ուրիշ բան չկայ, բայց խարեւութիւն ու խարդախութիւն։ Արդ՝ նախ եւ առաջ միտրդ դիր, որ աղքատներն ալ հարուստներն ալ սուրբ Եկեղեցին ըրած չէ, հապա՞ թէ զասոնք եւ թէ զանոնք ՏԵՐՆ ըրած է իր ամենասուրբ վախճաններուն համար։ ԵՐԵՎԱՆԵ այցելունիւն առնել ՏԵՐ¹. Կուզէ ըսել թէ, իր վախճանն աս է որ վիճակներու անհաւասարութեան մէջ զանազան առաքինութիւններն ի գործ դրուին, աղքատներուն մէջ խոնարհութիւն, համբերութիւն, հպատակութիւն, հարուստներուն մէջ սէր, ողորմութիւն, բարերարութիւն տեսնուի. Եւ այսպէս ամէնքն ալ ոմանք առ ճամբով եւ ոմանք առ ճամբով երանութեան արժա Շաւոր ըլլան։

¹ Առակ. ԻԲ. 2.

Միտ դիր երկրորդ՝ որ սուրբ Եկեղեցին մայր է, թէ ասոնց եւ թէ անոնց, թէ աղքատներուն եւ թէ հարուստներուն, թէ պղտիկներուն եւ թէ մեծերուն, եւ թէպէտեւ Յիսուսէն սորված է աղքատներուն վրայ աւելի սէր մ'ունենալ, այսու ամենայնիւ մեծ հոգ ունի ամենուն փրկութեանը համար ալ. ուստի ամենուն ալ բարեգործութիւն կը յանձնէ: Բայց որովհետեւ իր ընտրողութիւնը մեծ է, անոր համար ամեն մէկուն ան բարեգործութիւնները կը յանձնէ, որոնք իրեն կարելի են: Եթէ յորդորելու ըլլար եւ պահանջէր աղքատներէն որ ողորմութիւն ընեն, դուն Բնչ կ'ըսէիր: Իրաւամբ պատասխան կու ապյիր, թէ անկարելի բան կը պահանջէր, թէ ընտրողութիւնն ինչ է չէր գիտեր: Բայց Եկեղեցին երբ որ աղքատները կը յորդորէ խօնարհութիւն ընելու, երբ իրենց սիրտ տալու համար կը յիշեցընէ թէ Յիսուս ալ աղքատէր, եւ երանելի են, ըստ, աղքատները, ստուգիւ մէկալ բարի գործքերը իրենց կը դիւրինցընէ գոհ ըլլալով թէ աղքատութիւննին սիրով կրելու ըլլան, մինչեւ նաեւ աղքատութեան համար զիրենք պահքէն ու ծոմէն ալ ազատ կ'ընէ:

Բայց՝ հարուստները բոլորովին հակառակ վիճակի մէջ են: Աւրեմն սուրբ Եկեղեցին իրենց Բնչ պէտք է ընէ: Զիրենք կրցածին շափ պէտք է քաջալերէ, որ ողորմածութեան ու սիրոյ գործքեր ընեն, եւ որպէս զի զիրենք ազգու եղանակաւ մը այս բարեգործութիւններն ընելու շարժէ, պէտք է որ բանի մը դէպքերու մէջ նաեւ սուրբ ներողութիւններ շնորհէ, եւ երբեմն երբեմն նաեւ ողորմածութեան գործքերն իրենց դիւրինցընելու համար ուրիշ ծանրութիւններէն ալ զիրենք ազատէ, ինչպէս են պահքերն ու ծոմերը, եւ այսպէս բարի գործքերու կուտայնիւն մ'ընէ:

Եւ ասոր մէջ շատ պատճառներու համար խիստ իմաստութեամբ կը վարուի: Ասով աւելի եւս կը յառաջացընէ աղքատներուն օգուտը, որ իր աչքին բիբերն են, եւ զրեթէ կը բռնադատէ հարուստները որ աղքատներուն առատաձեռն եւ գման ըլլան: Քաղցրութեամբ մ'ալ հարուստները կը շարժէ յօժարութեամբ կատարելու իրենց վիճակին խիստ մեծ պարտաւորութիւնը այսինքն է՝ իրենցմէ աւելցածը աղքատներուն բաշխելու, ինչպէս կը պատուիրէ իրենց Յիսուս Քրիստոս: Մեծ ազգեցութեամբ կը ջանայ սրտերնին աս կենաց զգայական բարիքները սիրելէն հեռացընել, որն որ ամենէն վտանգաւոր ժայռն է, որուն կը զարնաւին, եւ այսպիսի իմաստուն մատակարարութեամբ աղքատներուն եւ հարուստներուն եւ բոլոր քաղաքական ընկերութեան բարւոյն խնամքը տանի: Արդ՝ աս ամեն բաներուն մէջ ո՞ւր է հոգեւոր բարիքներուն շահավաճառն ու առուտուրը:

Բայց վերջապէս աս ալ կ'ուզէմ ըսել հստեղս: որ մինչեւ ինձի ամշնալ մը կու գայ աս տեսակ դժուարութիւն-

ներու պատասխան տալու պարտաւորութելուս համար։ Պէտք
էր որ բոլորովին անընական որդի մ'ըլլայինք, որ կարող ըլ-
լայինք մօրերնուս գիմացն ելլել եւ իրմէ համար պահանջել
իր հոգարարձութեանը յանձնուած ինչքերուն գործածու-
թեանը վրայ։ Բայց ի՞նչ։ Ա՞ս է ուրեմն Եկեղեցւոյ Յիսուսի
անարատ հարսին ունեցած մեծարանքնիս։ Կրնայ զանուիլ
քրիստոնեայ մը, որ կարող ըլլայ կարծել, թէ Եկեղեցին
այսչափ նուաստ բանի տեղ դրած ըլլայ Յիսուսէն իրեն յանձ-
նուած բարիքները, եւ քիչ մը ստակի շահուն համար զա-
նոնք անարդութեան մատնէ։ Ասո՞նք են Յիսուսի որդիները
որ այսպիսի անարգ թշնամանք մը Եկեղեցւոյ երեսին կը զար-
նեն։ Ո՞հ, չեմ գիտեր, որ այն իրենց բոլոր ունեցածն Եկե-
ղեցւոյ ձեռքը յանձնող վեհանձն քրիստոնեաները գերեզման-
ներէն ելլեն, պիտ' որ ճանշան արդեօք այսպիսիները իբրեւ
իրենց հոգւոյն եւ իրենց հաւատքին ժառանգները։ Չեմ գի-
տեր, թէ արդեօք այն համարումը պիտ' որ ունենա՞ն, թէ ա-
սոնք ալ ի հարկաւորութեան պատրաստ են Յիսուսի Քրիս-
տոսի համար արիւննին ալ տալու, որոնք այսչափ անամօ-
թութեամբ կը լըրանան, երբ քանի մը ստակ երբեմն Քրիս-
տոսի համար կու տան։ Ո՞հ, ինչպէս գեղեցիկ է ան Եկեղեցին,
որուն դէմ կարելի չէ ելլելը առանց անմիջապէս այսպիսի
այլանդակութեան մէջ իյնալու։

Գ Լ Ա Խ Խ Լ Փ .

Յիսուսեանք :

Ա. Իրենց գէմ ամբասատանութիւններու բազմութիւնը։ — Բ. Ի՞նչպէս
ասոնք մէկը մէկալին համաձայն են։ — Գ. Իրենց թշնամիները։ — Դ.
Իրենց բարեկամները։

Ինչ որ Լ գլխուն մէջ ըսինք կրօնաւորաց կարգերուն
վրայ, պէտք էր բաւական ըլլալ Յիսուսեանց համար ալ, ո-
րոնք ոչ աւելի եւ ոչ պակաս կրօնաւոր են, ուրիշ ամէն
կրօնաւորաց կարգերուն նման, զորոնք որ Ա. Եկեղեցին հաս-
տատեր է։ Բայց իրենց նկատմամբ այնչափ շատ եւ առատ են
հնարքներն ու խօսակցութիւնները, որ հարկ է քանի մը խօօք
առանձինն խօսիլ, եւ աս անոր համար՝ վասն զի ճշմարտու-
թիւնն իր տեղը կը փնտոէ նաեւ Յիսուսեանց նկատմամբ,
եւ վասն զի Յիսուսեանք ալ առաքելական Ամեռիկն հեղի-
նակութեամբը հաստատուած են, եւ մինչև մեր օրերը միշտ
անոր պաշտպանութիւնը, եւ նպաստները վայելած են, ուստի
նոյն Ա. Ամեռիկն մեծ նախատինք մը կ'ըլլար իր պաշտպա-
նութեան վերաբերուաւը զանոնք ծանկելը, եթէ ասոնք այս-
պիսի ամբարիլտ մարդիկ ըլլային։

Բայց որովհետև անվերջանալի գործք մը կ'ըլլար ջա-
տագովութիւն մը գրել այնշափ ամբաստանութեանց դէմորոնք
Յիսուսի Ընկերութեան վրայ կը նետուին, ես մինակ քանի մը
ընդհանուր պատճառներ յառաջ կը բերեմ, որոնք բաւա-
կան են ճշմարտութիւնը փնտողներուն ցուցընելու, թէ ան-
հիմն են ան ամէն ամբաստանութիւնները :

Ա. Ամենէն յառաջ զիրենք արդարացընելու համար
բաւական է նոյն ամբաստանութիւններուն շտառութիւնը եւ
դաժանութիւնը։ Չկայ յանցանք մը՝ որով Յիսուսի Ընկե-
րութիւնը արատաւորուած շրջայ։ Ինք հաւատոյ վարդապե-
տութիւնը խարդախեր է, բարոյական ուսմունքը ապականեր
է, զիթուու Քրիստոս չէ ճանչեքր, կռապաշտութիւն ըրեր է,
ամէն առաքինութիւնները խանգարեր է, ամէն մոլութիւնները
պաշտպաներ է. ինք գողութիւն, ստութիւն, հայհոյութիւն,
ստերդմեռութիւն ջառագովեր է. ինք թղյն մատուցեր է, դա-
նակներ սրեր է, թագաւորասպանութիւն սորվեցուցեր եւ ի
դործ դրեր է, ապստամբութիւն գրգռեր՝ կոտորածներ ըրեր
է, եւ ուրիշ երկրիս վրայ ամենայն կարելի մեծամեծ շարադր-
ծութիւնները կատարեր է։ Եւ այս ամենայն սատանայական
հաստատութեամբ՝ գժոխային յամառութեամբ՝ զիրքերու մէջ
եւ ամպիսններուն վրայ, բարոյականի եւ հաւատոյ վարդա-
պետութեան մատենագրութեանց մէջ, գաղտնի եւ հրապա-
րակաւ եղած բաներ են։ Ասանկ կը հրատարակէ մեծ ճիռ-
պէկթի՝ ժողվելով եւ օրինակելով Ընկերութեան անցեալ եւ
ներկայ ամէն բամբաստողները, ետքի եկողններուն նոր բան մը
հնարելու յոյսն ալ բոլորագին բառնալով։ Արդ՝ այս ամբաս-
տանութիւնը նոյն իսկ իր ծանրութեամբն ու դաժանութեամբը
ծիծաղական չ'ըլլար, երբ այնպիսի բան մը կը զրուցէ որ
մարդկօրէն կարելի չէ։ Ի՞նչպէս կրնայ ըլլալ որ՝ մարդկան
սյսովիսի խումբ մը Եւրոպայի բոլոր ընկերութեան մէջտեղը
դանուի, եւ թագաւորներն, իշխաններն, եպիսկոպոսները, քա-
հանայապետները, գատաւորները եւ սատիկանութիւններն ամ-
բողջ գարերով շատեանեն եւ չիմանան այսպիսի հրապարակա-
կան ու հանդիսաւոր ամբարշտութիւնները։ Բաց ասկից՝ կա-
րելի բան է մարդկան մէջ սյսովիսի ընկերութիւն մը կան-
դուել։ Անկարելի էր որ աս ընկերութեան գրուղներէն ա-
մէնքն ալ ան սատիկանի ապականած ու զեզծ մարդիկ ըլլային,
որ սյսովիսի անբաւ գաւաճանութիւն մը բաց աշքով տեսնե-
լէն ետքը, նոյնը ընդդրկէին։ ոչ որ ուրեմն սյսչափ ալ խիզ
չէ ունեցեր, որ սարսափելով ետ քաշուեր եւ երթար յայտ-
ներ աշխարհքիս սցս զարհուրելի դաւակցութիւնը։ Ոչ ոք՝
նաեւ անոնցմէ որոնցը ընկերութեան մէջ այնպիսի սրբութեամբ
ապքեցան, որ մինչեւ արժանի եղան Ա. Եկեղեցւոյ վճռովը
խօրաններու վրայ պատուելու։ Դարէ մը ի վեր հաստատուած
գաղտնի ընկերութիւնները անմիջապէս կտուավարութիւննե-

բէն եւ մասնաւորներէն ճանշյուեցան, եւ այն գժբախտներուն կարգը մտնազներէն հազարաւորները խղճի գալով՝ եւ կեցան, եւ ամեն գաղտնիք յայտնեցին. իսկ Յիսուսեանց մէջ ասոր նման դէպք մը երրեք չէ գտնուած: Իրաւցընէ աս ալ աշխարհքիս նոր զարմանալիքներն մէկն է:

Բ. Բայց զանք մէյ մը Ընկերութեան դէմ եղած տարագրութիւններուն, ուր ի հարկէ պէտք է ամբաստանութիւն մը կերպաւորուի, եւ որպիսի եւ իցէ անուն մը տրուի, զոնէ օրինաւորութեան կերպարանք մը առնելու համար, եւ ահաւասիկ ան ատենքը ամբուղանութիւնները բնուրովն մէյ մէտահաւանի վելլին, եւ իրոք վեչունին: Ապանիայէն աքսորուեցան, վասն զի՞ սուրբ հիմնադրութիւնն մուննենալով նոյնը չէին պահեր. ասոր հակոսակ Գաղղիայի մէջ դատապարտուեցան, վասն զի՞ թէպէսեւ իրենք չարագործ չէին, բայց իրենց հիմնադրութիւնը խիստ դէլ էր: Յայտնի է որ, հիմնադրութիւննին ամեն տեղ մի եւ նոյն էր, եւ նոյն իսկ Յիսուսեանք իրենց մեծաւորին մէկ ակնարկութեամբը մէկ թագաւորութենէն մէկալ թագաւորութիւն կ'անցնէին: Յիսուսեանց բարոյականութիւնը Փորթուէալի դատապարտուած մատենագիրներէն՝ թոյլ, ապականեալ, ապականիչ կոչուած է. իսկ միամիտ Շիսովերթին որ նոյնը հազար անգամ կը կրկնէ, զիրենք չափէ դուրս խիստ եւ անձուկ բարոյականութիւն ունեցողներու պէս կը դատապարտէ, իրեւ թէ ամեննեւին ընդարձակ տեսութիւն եւ պատրաստական սիրտ չունին ամեն ազանդներ եւ ամեն մոլորութիւններ գրիելու: Յիսուսեանները թագաւորասպան, գաւաճան, իշխաններու եւ իշխանութեան թշնամի են. բայց միանգաւմայն ամենայն իշխանութեան անձնատուր, տիրապեսութեան պահպանիչ, բռնաւորներու սպասուոր, ժողովոդեան ճնշողներն են: Յիսուսեանները կրօնաւոր չեն, կը կանչէ մէկը, իմաստուն եւ զրագէտ են, բայց ամեննեւին Եկեղեցւոյ մարդիկ չեն: Ոչ բնաւ, կը զրէ մէկալը, եթէ բոլոր Ընկերութիւնն մէկտեղ քամելու ըլլաս, չես քաղէր այն հիւթը, որ մինակ մէկ խալիայի գրագէտն ունի: Յիսուսեանները յետախաղաց են, եթէ կարող ըլլային նորէն կը դնէին խարոյիները, պրկոցները, հետազօտութիւնը, եւ չեմ դիտեր ինչի՞ր կը հնարեին հաւատացեալները հալածելու: Ի՞նչ կ'ըսես, կը պատասխաննեն մէկալները, անոնք յայտնի կռապաշտութիւնն ալ թէ աղ կու տան, չեն հնազանդիր ոչ Քահանայապետին, ոչ Ժողովքներուն, եւ մինչեւ Յիսուսի Քրիստոսի խաչն ալ կ'անարգեն: Յիսուսեանը խղճմտանքները կը թմբեցընէ, մեղաւորները կը շողաբորթէ: բայց ասոր հակոսակ Շուազէօյլ եւ Փոնիատուր զիրենք կը հալածեն, վասն զի շատ խիստ են բարոյականի մէջ. եւ մինչեւ մեր ուրերը, թէ որ մէկը տւելի երկիւզած է եւ ահսակ մը ազատութիւններու վրայ խիզճը կը զարնէ եւ չուզեր եկեղեցաւ:

կան օրէնքները ոստի տակ առնել, անմիջապէս Յիսուսեան կ'ըլլայ կամ Յիսուսեանց կողմակից, եւ այլն եւ այլն։ Յիսուսեանց վրայ ի մասնաւորի, կ'ըսէր Փիեմոնթեցի փիլիսոփանեւ, չիկրնար վարուց պարկեշտութիւն մը ուրացուիլ, եւ եթէ ամէն մէկը առանձին առանձին առնելու ըլլանք գէշ չեն, բայց ամէնը մէկանց առնելով (Տէր Աստուած, ինչ փոփոխութիւն է որ կը տեսնուի) ամէնըն ալ ժանտախորի մը կը դառնան։ Խոալիայի եւ Եւրոպայի մէջ անէծք մըն են, որ կ'եղծանէ ու կ'ապականէ ամէն բան, բայց Հնդկաստանի եւ Ամերիկայի մէջ, մէկ խօսքով՝ ուրիշ բեւեռական բարձրութեան եւ միջօրեականի տակ, կրնան օգտակար ըլլալ, եւ մեծ բարիք ընել։ Գնա հիմա՝ թէ կարող ես, այսափ ուղղակի մէկ մէկու հակառակ ամբաստանութիւններէն բան մը իմացիր։ Մորեդ չանցնիր այն խօսքը թէ Նուն Ժմռանց՝ ոչ եթէ Քայութիւնն, ինչպէս աստուածային վարդապետին նկատմամբ ըսուեցաւ։ Աս հակառակախօսութիւնը միաբանելու համար ոմանք կը դիմեն տրամարանական յաջորդութիւններու, որոնք աս վերջի ատենները սովորական բան մը եղած են. բայց ես որ զասոնք չեմ հասկընաբ՝ աս կը զրուցեմ Պայպ հետ, որն որ անտարակոյս Յիսուսեանց նպաստաւոր է, թէ որաւական է միայն համարձակ հրատարակել այն ամենայն, ինչ որ կ'ուզուի Յիսուսեանց գէմ, եւ սազդ ենք որ անրաւ բազմութիւն մը ասոնց կը համոզուի,,. կամ Տ'Ալանպերի հետ, թէ Ասամբաստանութիւնները հակառակ կ'երեւային, բայց բանը ճշմարտութիւն խօսելու վրայ չէր, հապա ամէն կարելի մեծամեծ չարիքներն ընելու Յիսուսեանց գէմ։. կամ վերջապէմ աւելի պայծառ եւ համառօտ ընելու համար՝ Հոգույն Արրոյ հետ կը զրուցեմ։ Անօրէնութիւն անին իւրաքանչ որիւց, (ըստ Լու.) անօրէնութիւնը ինք իրեն գէմ ստեց։

Եւ եթէ հարկ ըլլար ինձի ամէն ամբաստանութիւններուն եւ հակառախօսութիւններուն մէկանց մէկնութիւն մը տալ, ես ասանկ կու տայի, ընթերցողին յանձնելով, որ մասնէ թէ որ աստիճանի է անոր ճշմարտութիւնը։ Յիսուսեանք, որ իրենց հիմնագրութեանը համեմատ՝ հաւատացելոց մէջ վարդապետութեան, քարոզութեան, եւ ուրիշ ամէն հոգեւոր պաշտամանց կը զբաղին, աս վերջի երեք դարերուն ամէն մալութեանց հետ ճակատ առ ճակատ զարնուեցան, սրերնին վերցուցած կոռուելու ատեննին՝ ամէն տեսակ թշնամիններու ալ հանգիպեցան։ Բաղրականութեան գէմ պատերազմեցան վեշտասաներորդ դարուն մէջ, եւ իրենց գէմ բորբոքեցին ամէն հերետիկոսներուն կատաղութիւնը։ Տեսան որ իշխաններու շողոքորթները՝ անոնց գահերը, չէ թէ յեղափոխութիւններով՝ հապա զիրենք չափէ դուրս բարձրացրնելով, կը կործանէին, անոնց բերանը դնելով աս խօսքերը։

¹ Déstruction des Jésuites.

Գրադղին՝ եւ եւ, Սպանիոն եւ եւ, Փոքրեստալը եւ եւ, եւ իրենք
ասոր տեղը սորմեցուցին, որ իշխանները ոչ Սպանիա, ոչ
Գաղղիա եւ ոչ ուրիշ թագաւորութիւն մըն էին, այլ Գաղ-
ղիայի եւ Սպանիայի, եւ այլն, կառավարները եւ իրենք ալ
իրենց կառավարութեանը վրայ ուրիշ թագաւորի մը պա-
տասխան պիտ'որ տային եւ այսպէս իրենց գէմ գրգռեցին
իշխանաց ամէն հացկատակներու եւ կեղծաւորներու բարկու-
թիւնը։ Ասոր հակառակ՝ երբ որ տեսան թէ յեղափօխու-
թիւններն իշխաններուն ճշմարիտ եւ օրինաւոր իշխանութիւ-
նը չճանչնալով՝ անոնց գահերը կը ջնջեն, ան ատենը թէ
ժողովրդոց եւ թէ խռովարարներուն յիշեցուցին, թէ խըզ-
մտանքէ կը պարտաւորինք հնագանդելու իշխաններուն թէ եւ
իւնիւր ալ ըլլան. եւ ասով իրենց վրայ ձգեցին բոլոր խռո-
վարարներուն կատաղութիւնները։ Նոյնպէս երբ որ սուտնա-
խանձաւորներուն աղանդն ելաւ, որն որ աւելի խորին յարգու-
թեամբ զՅիսուս Քրիստոս պատուելու, ապաշխարութեան
յորդորելու եւ յառաջցընելու կերպարանքով, հաւատա-
ցեալները Աստուծմէ, Ս. Խորհուրդներէն կը հեռացըներ, ի-
րենք կը յիշեցընեին թէ Խորհուրդները մարդկան համար
դրուած են, եւ թէ Աստուծ մեղաւորին մահը չ'ուզեր, հապա
իրդարձը, եւ ան ատենը թոյլբարդյականութիւն ունեցողներու
անունն ստացան։ Երբ որ տեսան, որ շատերը քրիստոնէի տեղ
կը դրուին առանց վարքերնուն ուղղութեանը փոյթ ունենա-
լու, առանց եկեղեցական օրէնքները պահելու, ու բոլորովին
աշխարհասէր կեանք մը վարելով, շատ ջանացին այսպիսիններն
իրենց մոլորութենէն աղատել, եւ ան ատենը ջերմեանդ-
ներու, խղճահարներու, եւ մոլեռանդներու անունն առին։
Յիսուսեանք ըսին նաեւ, թէ իշխանաց իշխանութենէն զատ
աշխարհքիս վրայ Եկեղեցւոյ իշխանութիւնն ալ կայ, եւ թա-
գաւորականներն ու Աստուծացեալ Տէրութեան ամէն շողո-
քորմները զիրենք յեղափօխականներու տեղ դրին։ Յիսու-
սեանք-առաքելութեանց մէջ նորադարձներուն շահը յառա-
ջցընելու ջանացին զանոնք կեղերողներուն յափշտակու-
թեանցը գէմ, եւ ասոր համար քաղաքագէաններ, վաճառա-
կաններ, եւ ուրիշ ինչ որ կ'ուզես անուանուեցան։ Իրենց
հոգեւոր սպասաւորութիւնը ամէն խնդրողներուն պատրաստ
կ'ընծայէին, եւ անուննին ելաւ, թէ միջնորդներ են։ Մէկ
խօսքով իրենց պաշտօնին պէտովիսութիւնը նիւթ եղած էր
այնչափ իրարու հակառակ զրպարտութիւններու։

Գ. Այսու ամենայնիւ համոզուիլ ուզողին, բաւական
է աղքիւրը քննել, թէ ուստի այս զրպարտութիւնները յա-
ռաջ եկած են։ Չեմ զիտեր, թէ կարելի է արդեօք այլազդ
Յիսուսի Ընկերութեան, չեմ ըսեր՝ աւելի համազիչ ջատագո-
վութիւն մը, հապա աւելի բարձրադոյն գովեստ մը հիւսել
բայց եթէ ցոյց մը տալով՝ եւ աչքի առջեւ շարելով նոյն ըն-

կերութեան վրայ ամեն յարձակողները : Ակրծի երեք գաւրերուն մէջ Եկեղեցւոյ իշխանութեան, կրօնի, բարդյական սկզբանց, արդարութեան դէմ ելողները, ամենքն ալ Յիսուսի Ծննամիներն էին : Դրոշը բացած էին, ինչ անուամբ որ կոչուին, վեշտասաներորդ դարուն բողոքականները, որոնք սրով եւ հրով Յիսուսեանները աշխարհաքիս երեսէն բոլորովին ջնջելու ետեւէ եղած էին : Կալվին այն հազուազիւտ մարդք, կալվինականութիւնը տարածելու համար տուած օրէնքներուն մէջ դրած է, թէ Յիսուսեանները, որոնք մեզի ամենայն զօրութեամբ դէմ դարձած են, պէտք է որ բոլորովին աշխարհքիս վրայէն ջնջուին, կամառ նուազն՝ զրագարտութիւններով ճնշուին : Այս խորհուրդը աղեկի ի գործ դրաւ Եղիսաբէթ թագուհին որն որ զիրենք Թիսպուրոնի մէջ կը ջախջախնէր . ի գործ դրին Հիւկընոնները Գաղղիայի մէջ, որոնք զիրենք կախազանի վրայ կը սպաննէին, եւ Հոլանդացինները, որ զիրենք ծովու ու ցամաքի վրայ ընաջինջ կ'ըշնէին . եւ մինչեւ մեր օրերը բողոքականի մը աչքին ամեննէն զարհուրելի ցնորտական տեսիլը՝ Յիսուսեանն է : Ետքէն՝ դուրս ելաւ իրեւ կալվինականութենէ բխում մը՝ այն նենդաւոր հերետիկոսութիւնը, որն որ բարեկաշտութեան եւ Պետրոսի աթոռին հետ միաւորութեան դիմակին տակ՝ հաւատացելոց սրաին մէջ կ'ուզէր թափանցել, եւ այսպէս ապահովութեամբ իր կոտորածներն ընել : Արդ՝ այն հերետիկոսութիւնը ցմահ կը հալածէր Յիսուսեանները, ինչպէս կը վկայեն իր զինաւորները Առնոյ, Փասդալ, Նիքոլ, Սան Զիրանոյ, եւ այլն . եւ ասոնց մեծանուն հետեւողները Թամապուրինի, Ծոլա, եւ մինչեւ Փիաթոյեան համբաւաւոր ժողովքին հայրերը : Ասոնց գնդին դասակից է պատգամաւորականներուն եւ թագաւորականներուն, այսինքն է Ճիաննոնիներուն, Ֆելլունեաններուն, Վան - Էսֆեններուն, Թանուչչիններուն, Տ'Էրանտաններուն խումբը, որոնք Եկեղեցւոյ այնշափ արցունք թափել տուած են . որովհետեւ ասոնք արտաքին թշնամիներ չեին, որոնք կ'ապըստամբէին, հապա անքնական որդիք, որոնք իրենց մայրը կը տրամեցընէին . բայց ասոնք ամենքն ալ ընկերութեան երդուեալ թշնամիներն էին, ու ասիկա տարագրեցին, վռնտեցին, բանտարկեցին, հալածեցին ամենայն եղանակաւ : Պատգամաւորականները ճամբայ բացին փիլիսոփաններուն եւ անոնց որ համօրէն դիտութեանց մատենադիրները կ'անուանուին, այսինքն է այն գժոխային աղանդին որն որ իրեն նպատակ դրած էր քրիստոնէական կրօնը կործանելու՝ զանիկա Հարաւառն կոչելով : Արդ՝ առ աղանդը երբեք շհանդչեցաւ մինչեւ որ իր բազմաթիւ անուաներ զիրբերը, զրագարտութիւնները, շաղփաղփութիւնները, Եւրոպայի ամեն կողմը տարածելով՝ զրգուեց նոյն դարուն կիրբերը Յիսուսեանց դէմ զիրենք երկրիս երեսէն ջնջելու :

Այսօրուան օրս որո՞նք են Յիսուսեանց մեծ թշնամինե-

որ : Վաղաշեմ ընթերցող՝ որ ինք իրեն քիչ մը քննութեան ասկ ձգէ այն զդասառաթեան ու առաքինութեան ծազիկները, որոնք իրենց քաջութիւնները 1848ին ցուցուցին, այսինքն է զանոնք՝ որոնք Յիսուսի Քրիստոսի Փօխանորդը եւ Թօսկանայի Լեռփալոսս իշխանը Կայեթա խրկեցին, զանոնք՝ որոնք զկարոլոս Ալբերտոս Օփորթոյ մեռնելու խրկեցին, այն աւազակներու բայնը, որն որ հոռմեական հասարակապետութիւնը կապիտալիսի շուպյառաթիւններովը, եւ Սան Բարիստոյի կոտորածներով հաշակեց. եւ նոյն իսկ բոլոր աղանդաւորներն ինչ տեսակ եւ ինչ անուամբ որ ըլլան : Համալսարաններուն մէջ՝ որոնք են իրենց թշնամինները : Ամենէն աւելի ապականեալ մարդիկը, որոնք իրենք զիրենք ապատամբութիւններու, ամսպարիչտ, անկրօն, անառակ վարդապետութիւններու տուած են : Ակայ են Միջըլէնները, Քինէնները. եւ ուրիշ մէկ քանիններն, որոնց հիմակու հիմայ անունները տալու կը խնայեմ : Լրագիրներուն մէջն որոնք են, որ Յիսուսեանց կը հակառակին : Միշտ եւ միայն անոնք, որոնք անդադար Քահանայապետին, Եկեղեցւոյ եւ կրօնի դէմ անիրաւութիւն մը նետելու կը ջանան : Երիտասարդներուն որ մասն է, որ Յիսուսեանները կը թշնամանէ : Ան բարձրահասակ աղաններն են, որ հոգւով եւ մարմնով աղանդի մը նուիրուած են, որ զիրենք իրենց վնասովք ցոյցեր ընելու կը խաւրէ, եւ ան աղտեղիններն, որոնք ամէն կրօն մէկդի ձգելով, իրենց վերիին վախճանը զգայարանաց եւ մարմնոյ դարշութիւններուն վրայ դրած են : Եւ եթէ Յիսուսեանց հակառակ քանի մը քահանայ կամ կրօնաւոր ճանչցած ես, աս ալ դիտած պիտ' որ ըլլաս, որ ասոնք այնպիսի քահանաններ են (արաարդյ կարգի դէպք մըն է), որ եպիսկոպոսարաններու հետ միշտ բան մ' ունեցած են, եւ կամ այնպիսի կրօնաւորներ, որոնց կնքուղնին ծանք կու գայ, եւ դիւրին ճամբան գտեր են՝ իրենց անունը հանելու՝ ուրիշներուն արդիւնքը վար զարնելով՝ որն որ իրենց բոլորովին կը պակսի : Կը հաւատամաս : Մինչեւ տիկնաց մէջ չափակսիր ամազոն մը, որ իր տէղը Յիսուսեանց դէմ չկուրէ բայց եթէ կը բազզաս ճանչնալու, թէ ով է ասիկայ, մ' երթար՝ մի փնառեր այն տիկնաց մէջ, որոնք որ գեռ ընտանեաց ու սպասաւորաց վրայ հակելու, եւ Եկեղեցւոյ փոյթ մ' ունենալու սովորած են. կը դանես առանց սիսալելու անոնց մէջ, որոնք որ դրօշներ կը բանին, քաղաքական ցոյցերու մասնակից կըլլան, եւ ժամանակիս բարձրութեանը հասած են :

Բայց ինչ է ասոնց դործածած զէնքերը : Անամօթառութիւն, դժնդակ զրագարաւութիւն, անդութ բանութիւն : Ե՞րբ կրցան Յիսուսեանները այնչափ հալածանքներու, այնչափ վանաւելներու մէջ աս չնորհքն ընդունիլ, որ իրենց վրայ դատաստան ըլլայ, ինչպէս որ բարձրածայն կը խնդրէին : Գողերու, սրբապիղծներու, մարդասպաններու, հայրասպաններու աս բանս չիզացուիր, բայց իրենց համար, ինչպէս որ

Յերտուղիանոս առաջին քրիստոնեաներուն համար կ'ըսէ, հարցափորձի, վճռոյ եւ դատապարտութեան տեղ կ'անցներ միշտ հաւատոյ դաւանութիւնը եւ Քրիստոսի հետեւող բլ-լալու անունը: Ո՞ւր են իրենց յանցանքներուն ամբաստանութիւնները եւ փորձերը: Հերետիկոսներու եւ անհաւատներու գերբերուն մէջ, զորոնք Եկեղեցին դատապարտած է: Ի՞նչ է Այնկենափառ Ծիռպերթիի Յիսուսեանց գէմ ըսածը իր հինգ մեծահասոր գիրքերուն մէջ: Կորէն յառաջ բերաւ իր թշնամանքներուն կրկնումը եւ քանի մը տղայական բաներ, մացածը հաւատարմութեամբ օրինակած է Փորթուելի դա-տապարտուած մատենագիրներէն: Ի՞նչ նոր բան գտան Ֆիո-րենցայի մէջ Խորլոցոց ժողովախոն հարիւնդուանին հեղի-նակները: Կոյնը կրկնեցին գէշ տպագրութեամբ եւ աւելի եւս գէշ ոճով, ինչ որ ուրիշ ատեններ տպած էին Փիո-թուայի շարաժողովին դատապարտեալ հարքը: Աս օրերս ալ նոյն քաղաքը նորէն եւ արտօնութեամբ տպեցին իրրեւ հա-զուագիւտ բան մը՝ Յիսուսեանց գաղտնի խորհուդներու գըր-քոյի մը: Ի՞նչ են ասոնք: Հերետիկոս Լեհաստանցւոյ առա-պել մը, որ երկու դարէ ի վեր ծանօթ՝ եւ զրպարտութեամբ Յիսուսեանց գործը մը համարուած էր, ինչպէս Առաքելական Նուիրակը, Գրագովիայի Եպիսկոպոսը, Սպանիայի հետազօ-տութիւնը, եւ արդելեալ զբոց սուրբ Ժողովքին կարդինալ-ները վճռած են: Բայց՝ ովկ կրնայ ուրանալ, որ այսպիսի զէն-քերով եւ այսպիսի մարդիկներէն առելի, վատանուն, աք-առուած հալածուած ըլլալը, պատիւ մը շըլայ, որ կը շարա-խօսեն, կ'ատեն, ու կը հալածեն սուրբ Եկեղեցին, ամենայն իշխանութիւն, եւ ինչ որ երկրիս վրայ բարի եւ արդար է. ոչ. Յիսուսի Ընկերութեան չեն կրնար աւելի պայծառ գովեստ մը ուալ, բայց եմթէ զինք իրենց ատելութեանը արժանի ընելով: Ասից Յիսուսեանց թէ որ մը ասոնց սիրելի ըլլան:

Դ. Ասոր հակառակ աշխ իւ Յիսուսի Ընկերութեան բա-րեխաները, Նորուառուառները, Պոլուպանները: Եթէ կարող չեն Յիսուսեանց թշնամիները չնշել կործանել ամեն յիշատակա-րան եւ ամեն պատմութիւն, երբեք կարող ալ պիտ' որ շըլ-լան ուրանալ, որ Յիսուսեանը միշտ իրենց նպաստաւոր ու-նեցան Եկեղեցւոյ, որ ըսել է աշխարհքիս ամենէն իմաստուն եւ սուրբ անձինքը:

Սուրբերուն դատաստանը աւելի մեծարոյ պէով է որ համարուի, վասն զի՞ իրենց մոտաց աւելի յոտակ է, եւ սուրերնին ազատ է կիրքերէ: Արդ՝ ասոնք ամենքն ալ Յի-սուսեանց կողմէն են: Ա. Փիլիպպոս Ների այնշատի սիրեց ու-յարգեց աս Ընկերութիւնը, որ շատ անդամ կ'աղաւէր Ա. Իգնատիոսի որ զինքն ալ իրեններուն կարգն ընդունի, թէ-պէտեւ ասիկա իր լուսաւորութեամբը ճանշալով Աստուծոյ գիտաւորութիւնները նոյն մեծ անձին վրայ, անոր աղաւանքը

շեր ընդունած։ Ա. Կարոլոս Պորբոմես իր հոգւոյն առաջնորդ Յիսուսեաններն առած էր, իրենց վարժարաններ ու տուներ բացեր էր Միլանի և Հելուետիայի մէջ։ Առաւ անոնց զիրկը և ամէն ատեն անոնց մեծ սէր ցուցրցած էր։ Ա. Կայետանոս Թիէնէ, Ընկերութեան վրայ մասնաւոր սէր մ'ունեցաւ, ինչպէս կը վկայեն իր վարուց երկու մատենապիրները։ Այսպէս էր Ա. Յովհաննէս Աստուծոյ, ինչպէս Լանկիտիոս կը վկայէ։ Երանելի Յովհաննէս Միլանէ՝ զանոնք ամէնքը որոնց կատարելութեան կեանք վարելու բազմանքը կը ճանշնար, Յիսուսեանց կը խաւրէր։ Ի՞նչ— Ընկերութեան գովետի, զըմ և դուրս ինչ էսէւ։ Ա. Թովմաս Վիլանովացի Օգոստինեանց կարգին մեծ լոյսը, և մեծ արքեպիսկոպոսը, այնչափ կը սիրէր զիրենք, որ քաղցր տրատունջներ կ'ընէր երբ որ մեծաւորները՝ Ընկերութեան քանի մը մշակները քովէն կը վերցընէին։ Յովհաննէս Աւիլացի և Լուգովիկոս Կրանադացին Սպանիայի երկու մեծամեծ հոգեւոր վարդապետները, ան աստիճանի Յիսուսեանները կը յարգէին, որ առջնոր իր ընտրելագոյն աշակերտները անոնց քովը կը խրկէր կրօնաւոր ըլլալու։ Եւ երկրորդը՝ երբ որ իր հոչչակաւոր եղբայրակիցը՝ Մելքոն Կանոս՝ Ընկերութեան հակառակ ելած էր, քաղցր թղթերով ներում կը խնդրէր, եւ կը յայտնէր իր վախը, շըլոց թէ Աստուծոյ բարկութիւնը ասոր համար իր բովանդակ կարգին վրայ իջնայ։ Երանելի Յովհաննէս Թէքսետա կը հաստատէր, թէ Ընկերութեան կրած հակառակութիւնը ուրիշ բանի համար չէր, բայց ենէ, զուա զի գլու Աստուծոյ հաճոյակն եր։ Երանելի Յովհաննէս Մարինոնիոյ, Ընկերութեան վրայ աս կը զրուցէր ենէ գիտեիր դուրս Աստուծոյ, եւ ինչ իրեն շվատահելով, ամէն բան Յիսուսեանց խորհրդովը կ'ընէր։ Արրունի Թէքսեղիա սրաւանց կը սիրէր Ընկերութիւնը, եւ առնուազն տասուերկու Յիսուսեան խոստովանահայր եւ հոգեւոր առաջնորդ ունեցած է, եւ Աստուծոյ գոհութիւն կու տայ զանոնք ունենալուն վրայ, եւ հազար տեղ իր մատենագրութիւններուն մէջ զիրենք մինչեւ երկինք կը բարձրացընէ։ Ա. Լուգովիկոս Պերդրանտոյ, Յիսուսեանները իրեն խոստովանահայր եւ խորհրդական առած էր, եւ իր իշխանութեամբն ամէն տեղ զանոնք կը պաշտպանէր ու կը նպաստէր։ Արրունի Մարիամ ու Փացցի Կարմեղեան սերովքէն, Յիսուսեաններէն կրթուեցաւ իր աղպատժեան հասակէն ի վեր, եւ իրենց հոգին այնչափ կը յարգէր, որ իր կուսանքներուն միշտ խրատ կու տար ամէն ատեն անոնց խորհրդովը շարժելու։ Եւ երբ որ Մարիամ իշխանուհին՝ Թոսկանայի մեծափառ Գրսին աղջիկը Գաղղիա կ'երթար Հենրիկոս Դին հետ պատկուելու, Ի՞նչ ինուն յանչնեց իրեն, որ Բաբուրին հետ մետեղ հսկ տանի իր Բաբուրին մետեղ մետեղ Յիսուս Անդրեա Ընկերութեան Նորին հաստատէլու, ըստուն ին՝ ուսիւ հետ յարացութեան հըն եր, որ Աստուծոյ իշխանութեան հըն եր, որ Աստուծոյ իշխանութեան հըն եր,

շնդունեցաւ։ Երանելի պետրոս քուրիէ իր նոր միաբանութեան կանաները չորս Յիսուսեան կրօնաւորներու դատաստանին տակ ձգեց։ Յարդելի Յովհաննա Մարիամ Շէղատ տի Մաթէլ՝ Մարմացնալ Բանին անուանուած կուսանքներու հիմադիրը՝ շատ օգնութիւն գտաւ Յիսուսեաններէն իր Կրօնին հիմնադրութեանը առեն, եւ զանոնք միշտ ուստիւ և արդի կը համարէր, որ Աստվածոյ ասուան էաւաց համար լուսաւին։ Յարդելի Լուսավիկոս Մ. Կրինեսն Մոնֆորոյ՝ Գաղղիայի մէջ շատ բարեպաշտական միաբանութիւններու հաստատից, Յիսուսեանց՝ իր ուժի ուստիւ էւ իւ անձրիւն առջիններուն կը առնեցան անեղն սիրոյն համար Յանձնաններէն մէլու էւ նախադատուեր։ Յարդելի Յովհաննէս Մկրտիչ ար լա Սալ Քրիստոնէական գպրոցներու Եղբարց հիմնադիրը այնպէս կը սիրէր ու կը յարդէր Յիսուսեանները, որ իր հիմնադրութեան էական մասերուն վրայ իրենց խորհուրդը կ'առնէր։ Յարդելի Մոնդալուոյ Թօսկանապի մէջ Քուքէթէի ու Արիփոլիի երկու հռչակաւոր կուսանաց վանքերու հիմնադիրն ալ տալու կանոններուն վրայ Յիսուսեանց՝ եւ դիմաւորաբար Աննե էրիի հետ խորհրդակցեցաւ։ Երանուհի Մարիամ Մարդկութեան եւ սրբուհի Ալերոնիկա Շիուլիանի իրենց հռչեւոր ընթացքին վրայ Յիսուսեանց խորհուրդ հարցուցին՝ անոնց հաւանութիւնը ու կարծիքն առնելու համար. եւ մինչեւ երանուհի Մարիամ Աննա Քուքդոյի կոյսը, որն որ վերջի ատենները երանելեաց կարգը մտաւ, իր բոլոր ուղղութիւնը Յիսուսեանց ընկերութենէն ընդունեցաւ, զորն որ այնչափ գթով կը սիրէր։ Բայց աս ցուցակին վերջ կու տայ Ալիփոնսո Լիկուորի մեծ եւ եռանդուն սուրբը, որն որ Ընկերութեան խառադդյն հալածանքներու ատեն կ'ապրէր, եւ կը դրէր ՚իս ասոնց վրայ աւելի կակիծ ունիմ, քան թէ այս հալածանքներն իմ նուաստ միաբանութեանս գէմ ըլլային, որովհետեւ բանը այնպիսի կրօնի մը վրայ է, որն որ, թէ հնարէ ըսել' բոլոր աշխարհնք սրբացուց, եւ սրբացընելու վրայ է.... Առաքելական պաշտաման մէջ ըրած մեծ բարիքներէն զատ, պէտք է յարդել իրենց մասնաւոր հանճարը որ կը ցուցընեն պատանեկաց սրտին մէջ ատուածալաշտութեան անդին սերմանքը ցանելու, այնպէս որ իրենց աշխարհները երբ որ աշխարհիս մէջ կը մտնեն, իրաւոցնէ ամէն տեղ ամէն տեսակ անձինքներու շնութիւն կու տան։ Յանաննեանք եւ ամէն նոր աղանդները կ'ուզեն աշխարհիս վրայէն ջնջել աս Ընկերութիւնը, որպէս զի Աստվածոյ Եկեղեցւոյն պատնէշը կործանեն։ Թէ Յիսուսեանները պակսելու ըլլան, անօրէնները իիստ զօրաւոր համառակորդներէ ազատ կ'ըլլան։ Յիսուսեանները հաստատուն մարդիկ են, եւ իրենց Ընկերութիւնը միշտ պարծանք պիտի համարի Եկեղեցւոյ ամէն թշնամիները յաղթահարելու... Եւ վերջապէս երբ որ կզեմս Ժ. յառաջ

անցաւ զիրենք պաշտպանելու, Առւրը չկրցաւ ինք զինքը
բանել, եւ աս թուղթը զրեց Քահանայապետին : “Ամենա-
սուրբ Հայր, Զեր Արքութեանը՝ ի գովեստ եւ ի հաստատու-
թիւն Ընկերութեան Յիսուսի հրատարակած կոնդակն ամեն
բարիները ուրախութեամբ մը լցուց, որուն ես ալ մասնակից
եղայ : Ես խիստ մեծ յարդ ունիմ աս Ընկերութեան վրայ,
այն մեծ բարեղյն համար, որ կ'ընեն աս սուրբ կրօնաւորներն
իրենց օրինակովը եւ ամեն տեսակ աշխատաւթիւններով, ուր
տեղ որ գտնուելու ըլլան : Կրօնամ վկայութիւն տալ իրենց
եռանդեան եւ իրենց սիրոյն զարմանալի գործքերուն վրայ,
զորոնք Նափոլի բնակած ատենա տեսայ եւ զարմացայ : Առ-
տուած ուզեց որ աս վերջի ատեններս անդութ հալածանդնե-
րով փորձուին : Բայց Զեր Արքութիւնը զիրենք առատու-
թեամբ միախարեց, ինչու որ՝ իրրեւ դլուի Եկեղեցւոյ եւ ա-
մեն հաւատացելոց Հայր, զիրենք հանդիսապէս իր պաշտպա-
նութեանը տակ առաւ, հրատարակելով սուրբ կոնդակով մը
իրենց արդիւնքը որ ունին Աստուծոյ եւ մարդկան առջեւ :
Աս եղանակաւ՝ Զեր Արքութիւնը պատասխան տուաւ շարա-
զգած մարդիկներուն, որոնք ասոնց անձին եւ կարգին համ-
բաւը սեւցընելու կը ջանան : Բայց մենք՝ հոգւոց հօգիւքո՛ որ
աս ամենաբարի կրօնաւորներուն եռանդեամբը եւ աշխատու-
թեամբը մեծ դիւրութիւն կը գտնենք մեր հօտին առաջնոր-
դելու, եւ ես յետինս եպիսկոպոսաց մէջ, Զեր Արքութեանը
խոնարհ չնորհակալութիւն կը մատուցանեմ աս ըրածնուղ
համար, եւ կ'աղաւենք միշտ պաշտպանելու աս Ընկերութիւ-
նը, որն որ Եկեղեցւոյ այնչափ բարի մշակներ, հաւատոյ՝ այն-
չափ մարտիրոսաներ եւ աշխարհքիս այնչափ օրինակներ տուաւ :
Ամեն տեղ իր առաքելական աշխատաթիւնները կը տեսնուին,
ուղղափառաց, հերետիկոսաց եւ անհաւատից երկիրները ա-
սոնց քրաֆինքովը ոռոգուած են : Այս ամեն յառաջ բե-
րաւած վկայութիւնները, որոնք որ մեծամեծ Սուրբերուն Յի-
սուսի Ընկերութեան վրայ վերջի գարերուս մէջ ունեցած
անխախտ սիրոյ ու յարգութեան նշանակներն են, նոյնպէս
ասոնցմէ զատ ուրիշ վկայութիւններն որ ի հարկաւորութեան
կրնան յառաջ բերուիլ, շեմ գիտեր ինչ տպաւորութիւն
պիտի ընեն ոմանց հոգւոյն վրայ, այսու ամենայնիւ ծանրա-
դլուիս ընթերցողի մը բաւական կրնան ըլլալ Նորպերգոսի
պէս կարգուրաց կրօնաւորի մը, հերետիկոսներու, բողոքիշ-
ներու, Ամինկենախոս Ճիռպէրթիի, թէ կ'ուզե՞մ մինչեւ “Ի-
դալցաւ ու զարդարան մարտեպարանի ..” մեծ հեղինակներուն
անիրաւութեանց ու ատելութեան գէմ : Ասպար է, որ Յի-
սուսեանք որչափ ուրափ են Աստուծոյ հաճոյ մեծ սուրբերուն
առջեւը գտած չնորհքներնուն վրայ, այնչափ ալ չեն որամիր
պյափիսիներուն ահաճութեան ու ատելութեան վրայ :

¹ Ժանքար (Jeancard) Ա.աբք Ա. Ալֆանսոսի:

Է վերայ այսր ամենայնի Յիսուսեանք ասոնցմէ աւելի իրենց նպատաւոր վաւերական վճիռ ունին, որ է առաքելական Գայհին եւ Տշմարտութեան Ամոռախն վճիռը: Խնչու որ Տշմարտութեան դատաստանը եւ ոչ իսկ Սուրբերուն որուածէ, (որչափ ալ իրենց վճիռը յարգելի ըլլայ), հասպա նոյն իսկ Պետրոսի Ամոռախն: Արդ ասիկա՛ թէ առանձնական եւ թէ Հրապարական հազար առթի մէջ, կոնդակներով, համաօտագիրներով, առաքելական սահմանադրութիւններով անյողդող գոված, հաստատած, յառաջացուցած, պաշտպանած է Յիսուսի Ընկերութիւնը, անոր գոյութիւնն ու կեանքը շնորհելէն ետքը: Ուղղափառի մը՝ ամէն վէճ ու հակառակութիւն կորելու համար բաւական է աս բանս ստուդելը, որն որ շատ դիւրին է՝ ինչու որ Պօղոս Գ. էն սկսելով, որն որ իր տուած հաստատութեամբը Ընկերութեան հիմը գրաւ, մինչեւ աս օրուան օրս, Աստիկաննեան աթոռութիւններն անհանայապեաններն անոր պաշտպան եղան: Ընթերցողին անհանոյ պէտք չէ ըլլայ, եթէ հստոեղս սյլեւայլ մատենագիրներէն Հռոմայ Քահանայապեաններուն վճիռները ժողվեմ եւ համառօտիւ աշքի տակ դնելու ըլլամ: Յիսուսեանները Պօղոս Գ. ին աշքին առջեւը, որն որ առաջինն եղաւ Ա. Իգնատիոսի կարգը հաստատելու, Աստուծոյ հոգւովը Եցուած մարդիկ կ'երեւային, որ ամէն երկրաւոր յոյսերէն հրաժարելով Յիսուսի Քրիստոսի նուիրուած էին՝ Աստուծոյ խօսքը քարոզելու, հիւանդաց ծառայելու, տղոց կրթութիւն տալու համար, ասանկ պատղաբեր դաշտ մըն էին, որ խօսքով եւ օրինակաւ իր պառուղները օրէ օր կը բազմացընէր¹:

Յուլիոս Գ. ին սիրելի որդիքն էին, որ աշխարհի ունայնութեանց հրաժարականը տալով, Աստուծոյ կը ծառայէին խոնարհութեան հոգւով, եւ բորբոքեալ եռանդով մը, որուն հետ վարդապետութիւնն եւ օրինակը միացեալ էր²:

Մարկեզոս Բ. որն որ մինակ քսանուերկու օր Քահանայապեա եղած էր, անմիջապէս Ա. Իգնատիոսին երկու Յիսուսեան խնդրեց՝ ասուածութային ծառոյն-նիւան մինին ծանր նիւները ժննելու, խորհուրդ դալու, և հաստատելու, եւ աս ալ աւելցուց Ա. Իգնատիոսին Դիուն ջանաւ մարդ հասցընելու, մեզի կ'իյնայ զանոնք գործածելը³:

Պօղոս Գ. Յիսուսեանները առաւել սիրոյ արժանի կը համարէր, իրենց՝ Յիսուսի Քրիստոսի նամբուն մէջ բանիւ եւ օրինակաւ յառաջանալու ազնուական փոյժելը տեսնելով, եւ կը հաստատէր թէ, աս ընկերութիւնը, փոքր սկիզբներէ յառաջ դալով, Աստուծոյ Եկեղեցւոյն պէս, մեծապէս ամեր

¹ Կոնդակ, Reg. Licet.

² Կոնդակ, Sacra Religio.

³ Պարթով, Պատմ., Խոսք.

է, եւ ոչ միայն այնշափ աշխատութեանց մէջ չէ տկարացեր սցը օրէ որ աւելի պայծառ եւ աւելի մեծ երեւցեր է¹:

Պիոս Դ. Մաքսիմիլիանոս կայսեր գրած Համառօտազրին մէջ, կ'ըսէր, թէ Յիսուսեանք անմեղ՝ ու զրպարտուած են ուրիշներէն՝ իրենց բարի գործքերուն վրայ նախանձելով, եւ թէ՝ այսպիսի ամբաստանութիւններու մէջէն առաջուրնէ աւելի փառաւոր դուրս կ'ելլեն: Եւ ուրիշ Համառօտազրի² մը մէջ կը հաստատէ թէ, իրենց մասնաւոր շնորհըներ ընելու յօժար է, վասն զի՞ ինչպէս որ Յիսուսի անունը կը կրեն, ասանկ ալ բանիւ եւ գործքով եւ օրինակաւ կը ջանան իրեն նմանելու:

Պիոս Ե. ի առջեւը Յիսուսեանները, իրենց աստուածակալաւութեանը, բարի օրինակին, բարուց սրբութեանը, գրագիտութեան եւ սուրբ գրոց ուսման մէջ հմտութեանը համար այն առատ պաղոց մշակներն էին, որ ուղղափառ աշխարհի մէջ կ'երեւային, ինչպէս որ բարբարոսաց երկիրներու մէջ աստուածային բանին սերմանողներն էին. Եւ Աստուածապար, կ'ըսէր, որ ամէն տեղ մանաւանդ հերետիկոսաց քաղաքներու մէջ իրենց վարժարանները բացուէին³. Եւ ինք Քահանայապետը իրենց յանձնեց Ս. Պէտրոսի Ապաշխարութեան պաշտօնը:

Գրիգոր Ժ. որն որ Յիսուսեանց վրայ գրեթէ քսանուեօթը կոնդակներու եւ համառօտազիրներու մէջ կը խօսի, զիրենք անխօնջ մշակներ կը համարի Տիրովն այդւոյն⁴ մէջէն մոլորութիւնները խլելու. Յիսուսեանք՝ իր առջեւը դիւցազունք էին սատանային յանդգնութիւնը՝ անմեղութեամբ, վարդապետութեամբ, Խորհրդոց մատակարարութեամբ, վարուց օրինակաւ զսպելու⁵, թումբ մը մահմետականութեան եւ հերետիկոսութեան դէմ⁶. սիրելի որդիք՝ որոնք կէս մը իրենց տանը մէջ գոցուած՝ կրօնի եւ ուսման մէջ պատանեկաց կրթութիւն տալու, աւետարանական քարոզութեան եւ խորհրդոց մատակարարութեան կը զբաղին, մոլորէալները դարձընելովը եւ տկարները հաստատելով, եւ կէս մ'ալ աշխարհքիս երեսը ցրուած՝ վայրենիներուն երկիրները կը մտնեն զիրենք դարձընելու, անաւանոյ կեանք անցընող մարդիկը կը թթելու⁷: Քահանայապետը խօսքին վրայ գործն աւելցընելով իրենց տներ եւ վարժարաններ բացաւ բոլոր Եւրոպայի մէջ:

Ակքսոս Ե. զասոնք յարմար գործիքներ կը համարէր

¹ Պլուտագոյ, Պատոմ, Պազ, Դ. ի.:

² Ոյսուն սկզբն է. Etsi ex debito.

³ Կոնդակ, Innumerabili.

⁴ Համառօտազիր, Immensa pietas.

⁵ Համառօտազիր, Semper amavimus.

⁶ Համառօտազիր, Cum attenta.

⁷ Կոնդակ, Salvatoris.

կրօնը ծաղկեցընելու եւ մաքրելու¹. եւ երբ որ իրեն ըստեցաւ թէ, սմանք Գրիգոր ԺՊ.ի մահուանէն ետքը կը յուսպին Ընկերութիւնը անպատիժ չարչարելու, ինք հակառակ դարձաւ ու յայտնեց թէ իր ընթացքովը պիտի ցուցընէ թէ որչափ գութ ունի իրենց վրայ:

Գրիգոր ԺՊ. նորէն հաստատեց Ընկերութեան հիմնադրութիւնը, եւ սաստիկ խիստ պատիժներով արգելեց՝ որ ոչ ոք ուղղակի կամ անուղղակի իրենց գէմ հակառակի. ինչու որ՝ կ'ըսէ Քահանայապետը՝ Յիսուսի Ընկերութեան կրօնը, զորն որ նախախնամութիւնը աս առեններուս պահած էր, մինչեւ հիմա քաջութեամբ աշխատեցաւ, եւ գեռ անգագար կ'աշխատի, եւ մենք իրեն խռովութիւնն ու ախրութիւնը Եկեղեցւոյ ընդհանուր վեաս կը համարինք, ասոր ներհակ անոր խաղաղութիւնը եւ ամրողութիւնը նոյն իսկ Եկեղեցւոյ օգտին մեծապէս նպաստաւոր է: Ասոր համար է որ, մենք նոյն Ընկերութիւնը միշտ անկեզծ զթով սիրած ենք այնչափ առաստ պատուղներուն համար, որ Աստուծոյ Եկեղեցւոյն տուած է²:

Աղեմես Ը. հաճեցաւ նոյն Ընկերութիւնը առաքելական Ամոռաբն աջ բազուկը անուանել³: Պօղոս Ե. կ'ըսէ. թէ որչափ կը յառաջանայ Յիսուսի Ընկերութեան կրօնը յօդուա հաւատոյ, աստուածապաշտութեան եւ կրօնի, աղեկ կը ճանչնայ քրիստոնէական հասարակութիւնը⁴:

Գրիգոր ԺԵ. խիստ պայծառ Ընկերութիւն կը կոչէ, ուղղափառ անունը պաշտապանելուն, եւ հերետիկոսները յաղթահարելուն համար, եւ թէ որչափ զինք կը յարգենք՝ երկիրս ամէն գաւառներուն, եւ ապագայ դարերու պիտի ցուցընեն քրիստոնէական պետութեան երկու ախոյեանները Իդնատիս, եւ Քսաւերիս, որոնք որ մեզմէ Սուրբի անունով զարդարուեցան⁵:

Աւրրանոս Ը. եւ ինուօմիենատիս Ժ. կը գովեն գրեթէ նոյն խօսքերով իրենց՝ հոգւոց փրկութեան եռանդը, առ Աստուած եւ առ ընկերն ուերը, պատանեկաց կրթութեան մէջ հաւատարմութիւնը եւ ուղղութիւնը. առաջնորդ իրենց ձեռքը կը յանձնէ Լիւրիկեցւոց վարժարանը, եւ երկրորդը՝ իրենց առաքելութիւնները կը յառաջացընէ: Աղեմեսանդր Ե. իր մէկ սահմանագրութեանը մէջ անբառ գովեստ կու տայ, եւ կը ջանայ զիրենք Անետիկի հասարակապետութեան մէջ խոժելու, եւ կը յաջողցընէ: Կղեմէս Թ. հրապարակաւ կը յայտնէ թէ առաքելական հաճութեան մասնաւոր գրովը կը սիրէ Յի-

¹ Համառատագիր. Coelestis.

² Կանդակ. Exponit nobis.

³ Առարեղ. Առան լընէ. Հա. Գ. առ. Անետու մէջ 332:

⁴ Հիմնադր. առաք. թղ.

⁵ Տաւել. Մատենի Կանդակ Ա. Ժ. առ. Տարած. Հաւ.

առւսի ընկերութիւնը, իբրեւ կրօնաւորաց կարգ մը, որ հռչակաւոր եղած է արտաքոյ կարգի բարեպաշտութեամբ, կրօնիւ, աստուածային ուսմանց եւ դրազիտութեան վարդապետութեամբ, անձին՝ եւ ընկերին փրկութեան գիտութեամբ զարդարուած անձինքներով, եւ միանդամայն մեծ անուն ստացած է առաքելական Ամեռին նկատմամբ ունեցած արգիւնքներով¹¹

Կը թողում յիշել կղեմէս ժ. եւ ժԱ. խոնովկ. ժԱ. ժԲ. ժԳ. Քահանայապետներուն եւ Աղեքսանդրի Ը.ին խօսքերը, որովհետեւ ասոնց գովեստներն ալ դրեթէ առջններուն ձեւովք կրկնելով՝ անհաճոյ կրնամ ըլլալ ընթերցողին, բայց յառաջ կը բերեմ վերջի ատեններու քանի մը Քահանայապետներու խօսքերը, որպէս զի՞ առևնուի թէ ինչպէս սուրբ Ամեռը հաւատատուն է իր գատաստանին մէջ։ Բենեդիկտոս ԺԳ. մտադրութեան արժանի կ'ընէ առաս պտուղները, զորոնք Յիսուսի յարդոյ ընկերութիւնը յառաջ կը բերէ աշխարհքիս ամէն կողմը վարդապետութեամբ, բանիւ, օրինակաւ եւ եռանդեամբ՝ որով հաւատացեալները կը շարժէ բարեպաշտական եւ փրկարար գործքերու ի յիշատակ Յիսուսի քրիստոսի, եւ զիրենք կը գովէ, եւ իր մասնաւոր սէրը երենց վրայ կը յայտնէ²։ Բենեդիկտոս ԺԳ. մեծ գովեստով կը խօսի Յիսուսեանց վրայ առ նուազն տասը կոնդակներու մէջ։ Կոնդակի մը մէջ որուն սկիզբն է Հոյտիու³, կ'ըսէ թէ, հոտ անոյշ են ի քրիստոս, եւ ամէն տեղ ալ նոյնպէս կը համարուին։ Աւրիշ կոնդակի մը մէջ, որ կը սկսի Համարուն⁴, Յայտնի բան է, եւ ամէնքը կը ճանչնան, կ'ըսէ, թէ ինչպէս Յիսուսի Ընկերութեան՝ առ այս սուրբ Ամեռոս ամենէն հաւատարիմ կրօնը, իբրեւ փառք համարած է, եւ հիմա ալ իբաւամբ փառք կը համարի, իբրեւ ազնուական մայր մը, այնչափ բազմաթիւ կրօնաւորներ ունենալուն վրայ, որ թէ քրիստոնէական առաքինութեամբ, թէ որպիսի եւ իցէ հրահանդաց պայծառութեամբ, թէ դրազիտութեան բազմատեսակ հմառաթեամբ, եւ թէ հաւատացելոց յափառեական փրկութեան եռանդովք շատ երեւելի եղած են։

Աերջապէս կղեմէս ԺԳ. տեսնելով որ երկրիս իշխանութիւնները Առլիթերեան փիլիսոփայութեամբ տոգորուած երդմամբ միաբանած էին Ընկերութիւնը կործանելու, յանձն առաւ ամենայն եռանդմամբ զանիկա պաշտպանելու։ Սպանիայի թագաւորին այս ազգու խօսքերը զրեց։ Առաջի Աստուծոյ եւ մարդկան, կը զրուցենք որ բոլորովին անմեղ է Ընկերութեան մարմինը, հիմնագրութիւնը, եւ հոգին, եւ չեթէ միայն անմեղ, այլ նաեւ թէ բարեպաշտոն, թէ օգտա-

¹ Հիմնադր. Ընկ. Յիսուսի առաք. Թուղթք։

² Հիմնադր. Ը. Յ. Թուղթք. առաք.

³ Praeclaris.

⁴ Constantem.

կար եւ թէ սուրբ է իր նպատակին, իր օրէնքներուն եւ իր սկզբունքներուն մէջ. եւ որչափ որ ալ ասոր հակառակը ցուցընելու ջանացած ըլլան իր թշնամիները, ուրիշ բան ձեռք շկրցան ձգել, բայց եթէ անարգութիւն ու սոսկում մը ատութեանց եւ հակառակախօսութեանց վրայ, որոնցմավ կը կարծին հաստատել իրենց սուտ յառաջադրութիւնը։ Ասոր վրայ յորդորեց նոյն թագաւորութեան մէջ թորէնիանի մեծանուն կարդինալ նուիրակը որ փոյթ տանի նախապաշարեալ անձինքը լուսաւորելու Ընկերութեան դէմ եղած նենդութիւններուն եւ չարախօսութիւններուն վրայ եւ ինք Քահանայապետը ջանաց որ Քասթիլիայի վերին խորհրդարանը դահճի մը ձեռքով այրել տայ Խորհրդականութիւնները, որ Յիսուսեանց դէմ թշնամանքներով եւ զրապարտութիւններով լի էր։ Գրեց քանուեօթը Համառօտագիր քրիստոնէութեան այլ եւ այլ կողմերը՝ Գաղղիայի, Փորթուկալի, Սպանիայի, Լեհաստանի թագաւորներու, եպիսկոպոսներու եւ արքեպիսկոպոսներու, որպէս զի յայտնէ Ընկերութեան դէմ հիւսուած դաւակցութիւնը։ Վերջապէս Քրիստոսի Փոխանորդը հանդիսական սահմանադրութեամբ մը՝ բռվանդակ Եկեղեցւոյ խօսելով՝ Նորէն հաստատեց Յիսուսի Ընկերութեան հիմնադրութիւնը, եւ հրատարակեց իրենց անմեղութիւնը։ Արդ՝ այս ամէն եւ ասոնցմէ զատ բազմաթիւ վկայութիւններէն ետքը, զորոնք որ հռոմէական Կոնդակաց մատենէն կրնայի յառաջ բերել ի նպաստ Յիսուսեանց, կը հարցընեմ Ընթերցողին, բաւական որ ուղղափառ ըլլայ. հաւատալի բան է, որ Յիսուսի Ընկերութիւնը այնպէս յանցաւոր ըլլայ, ինչպէս որ իր թշնամիները կը հաճին նկարագրելու։ Ուրեմն Սուրբ Գահն՝ առաքելական ամժոռը, չէ թէ միայն զմեզ լուսաւորած չէ, Յիսուսեաններէն եկած վտանգները տեսնելու, եւ զգուշանալու. հապա յայտնապէս զմեզ մոլորութեան մէջ ձգած է գովելով, յառաջացընելով, յանձնելով եւ հաստատելով նոյն Ընկերութեան գործքերը։ Եւ ասիկա չէ թէ գաղտնի, կամ Համառօտագիրներով ըրած է, որոնք որ, ըսեմ այսպէս, Յիսուսի Քրիստոսի Փոխանորդին առանձնական ձայնն են, այլ կոնդակով եւ սահմանադրութիւններով, որոնք իր հանդիսաւոր ձայններն են, եւ ասոնցմով հաւատացելոց կը խօսի, կ'առաջնորդէ, ու կ'ուսուցանէ։ Դարձեալ ասով չէ թէ մինակ Գահհանայապետ մը, հապա ամէնքն ալ որ Առատիկան նստան, նոյն դաւաճանութեան դաւակիցն եղած կ'ըլլան։ Յիսուսեանց բարդյականը ապականած է, հաւատորնին արատաւոր է, երիտասարդաց գայթակղութիւն են, աւելորդապաշտութիւններու տածող են, արքունեաց թշնամի, հասարակութեան ժանտախտ են. այսուամենայնիւ Սուրբ Գահը կը գովէ իրենց վարդապետութիւնը, իմաստութիւնը, սուրբ գրոց հմտութիւնը, վարդերնուն որը-

բութիւնը, օրինակներնուն բարութիւնը, անկեղծ սէրերնին առատ պառաղներն, որ ամէն տեսակ սուրբ դործքերով ընծացեցին: Կրնայ ուղղափառ մը համոզութիւն, որ Գետրոսի Գահը այսպէս զմեզ խարելու համար դրուած ըլլայ: Ան առենք հարկ էր Յիսուսի այն վեհափառ Գահն ալ դատապարաել, ինչպէս կ'ընեն բողոքականները, բայց կը յուսամ որ իմ ընթերցողս այսպիսի այլանդակութեան չիհասնիր:

Գ Լ Ա Խ Խ Ե .

Քրիստոնէական օրէնք:

Ա. Քրիստոնէից օրէնքը անկարեցի է: — Բ. Տիսուր եւ Խոնձրութեամբ է՛ կեռնք անցընելու կը պարտաւորէ: — Գ. Ո՞վ կ'ընոյ տոնիլ այնշափ բազմութեան օրէնքներու, արգելքներու եւ ոյլն:

Հաւատըք, կ'ըսեն ոմանք, թռող ըլլայ պարտաւորիւ. եթէ մէկը Յայտնութեան ճշմարտութիւնը կը ցուցընէ, ես գէմ դնելու բան մը չունիմ. բոլոր իմ դժուարութիւնս օրինաց վրայ է: Ինչու որ՝ եթէ կարող եմ մէկանց երկու հարիւր խորհուրդներու հաւատալ, սակայն չեմ կարող նոյն դիւրութեամբ քանի մը պատուիրաններ պահել: Աս ըսելով չեն տեսներ հակառակախօսութիւնը, որուն մէջ կ'իյնան. ինչու որ՝ եթէ հաւատքը կ'ընդունին վասն զի յայտնուած է, ան առեն պատճառ մը չկայ օրէնքը մերժելու, որն որ նոյն եղանակաւ յայտնուած է: Բայց ասիկա մէկ զի ձգելով՝ օրէնքը պահելու բոլոր դժուարութիւննին ուստի կը ծնանի: Անկից՝ որ անկարելի կը համարին տեսնելով մեր տկարութիւնը, փորձութիւնները, եւ հրապուրանկները, որոնց մէջ անդադար կ'ապրինք. որովհետեւ ի հարկէ բոլոր կեանքերնիս անձկութիւններու, տաղակութիւններու, տիրութիւններու մէջ պէտք ենք անցընել, եւ որովհետեւ խելք կորսընցընելու բան է, եթէ մինակ ճանչնալ ուղենք այն ամէն պարտաւորութիւնները, օրէնքները, հրամանափիրները, որ մեզի կը վերաբերին: Ասոր համար՝ ինչպէս որ առ անկարելին ոչ ոք կը պարտաւորի, այսպէս իրենք զիրենք ազատ կը համարին նոյները պահելու: Բայց թէ խիստ շուտով առ հետեւութիւնը հանած չեն, հիմա կը տեսնես:

Ա. Քէւառնէից օրէնքը անխրելի է: Աս խօսքը նախ առաջին հնարեց Աւերրոէ արարացին. Օրէնք Քէւառնէից, ուրինաւ անհնարաւորոց, արգ՝ ասիկա տպաւորութիւն մ'ընելու չէր ուղղափառի մը, որ մահմետական մը դատաւոր կ'առնուի օրինաց վրայ, անոր վճիռները կ'ընդունի եւ անոր հետ մի եւ նոյն բներանը կը բանեցընէ: Բայց առ խորհրդածութիւնը մէկ զի ձգելով, այլանդակ բան մը չ'երեւար քեզի իրրեւոկիզը մը գնել այն նախաղ առութիւնը, զորն որ Յիսուս Քրիստու:

առ յայտնի խօսքերով դատապարտած է։ Ինք յայտնի կը գրուցէ, թէ իր լուծ՝ + աշր լուծ՝ հնա է, եւ իր բեռը՝ ներիւ բեր հնա է, ու լուծ՝ իմ՝ + աշր է եւ բեռն իմ փոքրունիւն։ Եւ Յովհաննէս առաքեալ կը սորվեցընէ թէ, Անոր պատուիրանները չուր չնե, ու Պատուիրանն առա չնե ինչ ծանունիւն։ Յիսուս Քրիստոս քիչ մը գրած օրէնքը պէտք էր ճանչնալ եւ մեր կարողութիւնը, որ ունէինք զանիկա պահելու. եւ եթէ, այսու ամենայնիւ կը սորվեցընէ թէ, դժուարին չէ, ո՞վ կը համարձակի զինք սուտ հանելու եւ իրեն հակառակ խօսելու։

Մանաւանդ որ՝ եթէ իր օրէնքը անկարելի ըլլար նէ, պէտք էր ըսել թէ Յիսուս Քրիստոս մարդկան հետ բռնաւորի պէտք վարուած է։ Ուրեմն Յիսուս Քրիստոս ճշմարիտ օրէնսդիրը այսպիսի սի հայՀոյութեամբ լի ենթագրութեան մէջ՝ այնպիսի օրէնք մը հրամայած է, որուն պահպանութիւնը անկարելի է. բաւական չէ, այս օրէնքին վրայ ամենէն զարհուրելի վճիռն ալ աւելցուցած է, այսինքն է՝ վերջին վախճանէն զրկումը միայն առիկա՝ չէ թէ միայն Աստուծոյ բարութեան, զժութեան, ողորմութեան, հապա նաեւ իր ճշմարտութեանը, արդարութեանը, սրբութեանը, եւ մինչեւ իր իմաստութեանը ուղղակի հակառակ է։ Երկրաւոր իշխան մը եթէ անկարելի բան մը հրամայէ, եւ ետքը չկատարողը պատժելու ըլլայ, դաժան եւ անիրաւ հրեշ մը կը համարուի. Աստուծ Բնչ պիտ'որ ըստի, եթէ ասկից շատ աւելին ընելու ըլլայ։ Ո՞վ կրնայ ուրեմն այնշափ յանդդնիլ զլսատուած թշնամանելու կրկնելով այն ճշմարտապէս մահմետական զրոյցը Աստուծոյ շընչեց անկարելի է։

Այսու ամենայնիւ օրպէս զի շուտ մը այսպէս մօտանց զէնք զէնքի եկած չըլլանիք քրիստոնէական օրէնքը անկարելի զըուցողներու հետ, քիչ մ'ատեն կ'ուզեմ ասոնց հետ խօսքի մտնել։ Համարէ թէ, Աստուծ՝ զմարդ ստեղծելու ատեն զքեզ խորհուրդի կանչած ըլլայ մարդուն տալու օրէնքը քու քննութեանդ տակ ձգելու համար, եւ ըսէ քեզի. Բնչ կը կարծես, պատշաճ բա՞ն մըն է, որ աս ստեղծած մարդս, ինձմէ դուրս ուրիշ Աստուծ մ'ունենայ. որ կարող ըլլայ, օրինակի համար, պաշտել արեւը, լուսինը, աստղները, տունկերը, կենդանիները, կամ նաեւ ստուանաները, չէ նէ կը պարտաւորի մինակ զիօ պաշտել։ Քու պատասխանդ անտարակոյս պիտ'որ ըլլար. Աչ, ոչ, Տէր, քեզմէ զատ՝ ուրիշ Աստուծ չկայ, քեզի միայն մարդկան երկրապատութիւններն ու յարդութիւնները կը վայելին։ — Պատշաճ կ'երեւայ քեզի, որ ամեն մարդ իմ անունս արբեցողներու, խաղացողներու, բարկացողներու, ամեն ամբարիշաններու կատակն ըլլայ, եւ այն ամեն անուններն որ կան երկրիս վրայ, մէկ դի ձգուելով, իմ անունս մինակ ամեն փառած լեզուներու նպատակը ըլլայ։ Զէ

սառուդիւ, պիտ'որ պատասխանէիր, քու մեծ անունդ եւ ոչ
իսկ պարագ տեղ պէտք է առնուի: Ծա՛տ աղէկ, ես քեզի
պիտ'որ տամ, կ'ըսէ Աստուած, ամէն ժամանակ եւ ամէն եր-
կիր, որովէս զի՞ ժամանակի մէջ միտ դնես քու զբաղմունքնե-
րուդ, քու շահիդ եւ նաեւ քու զբօսանքներուդ, եւ երկրի
վրայ՝ հաստատես քու բնակութիւնդ, բայց դուն պիտի զա-
նան արդեօք շարթուան մէջ օրուան մը քանի մը ժամերը
ինձի ընծայելու, եւ պիտի զլանան նաեւ ինձի յարգութեան
ցոյց մը տալու քաղքիդ անկեան մը մէջ, ուր որ ինձի ընա-
կութեան տեղ պիտի ընտրեմ: Ի՞նչ կ'ըսէս Տէր. առները
պէտք են սաւրը պահուիլ, եւ սուրը տաճարները պէտք են
յարգուիլ: Արդ՝ աս ալ կը հարցընեմ քեզի. պատշաճ է, որ
մարդիկ ամենեւին բանի տեղ չդնե՛ զանոնք, որ զիրենք
ծնան, այնչափ տարիներով պահէցին, սնուցին, եւ կրթեցին:
Տէր Աստուած, ասիկա վազրի մը գործք կ'ըլլար. չէ, չէ,
ցորշափ որ երկրիս մէկ մնացորդն ալ զեռ կեցած է, հայրն
ալ պէտք է պատուաի մայրն ալ: Պատշաճ է որ մարդիկ մէկ
մէկու նենդութիւն ընեն, գարան գործեն, իրարու վրայ յար-
ձակին, իրար սպաննեն, այնովէս որ՝ ալ ապահովութիւն
չգտանուի մարդկային ընկերութեան մէջ: Պատասխան կու տայիր
թէ, լաւ եր չգոյանալ քան թէ այսպիսի անձկութեամբ լի
դոհութիւն մ'ունենալ: Ուրեմն մի սպաններ: Պէտք են մար-
դիկ անասուններէն ալ գէշ ամէն պղծութեան մէջ թաթ-
խուիլ, փոփոխակի մէկը մէկալին կնոջը եւ քրոջը գարան գոր-
ծել, եւ զաւակնին աշխարհ՝ պէտք են գալ առանց ընտանիք
մը գտնուելու, որ զանոնք սնուցանէ: Ասիկա զմարդիկ անաս-
նոյ կը դարձընէ: Ուրեմն մի շնար: Մարդիկ գազաններու պէս
անտառներու մէջ յափշտակութեամբ պէտք են ապրիլ, եւ,
ամէն սեփականութիւն վերցուելով, մինակ անովլ պիտի կե-
րակրին ինչ որ երկիրս կը բուցընէ: Աս ալ չէ. ոչ ուրի-
շին բանը պէտք է գողնայ: Աերիապէս՝ բաւական է արտա-
քին բարութիւնը, որն որ սրաին ազատութիւն կու տայ իր
ամէն անկարգ յօժարութիւնները կատարելու: Ո՛հ Տէր, քու
աչքերդ խիստ մաքուր են, քու օրէնքդ անբիծ պէտք է ըլլայ:
Աճուէ ուրեմն որ մարդիկ, ոչ ուրիշին կնոջը եւ ոչ ալ ուրի-
շին ունեցածին ցանկան: Անգամ մ'որ աս կը հաստատուի,
բոլոր օրէնքը հաստատուած կ'ըլլայ, որ զանիկա անկարելի կը
կոչես:

Սառուդիւ՝ քրիստոնէական օրէնքը անկարելի է ըստզնե-
րէն եւ ոչ մէկը երբեք կարող պիտ'որ ըլլայ իր պատուիրան-
ներէն մէկուն մէջ բան մը գտնել: որ բոլորովին բանաւոր եւ
նոյն իսկ ընութեան համաձայն չըլլայ: Ի՞նչպէս ուրեմն՝ կրնայ
անկարելի համարուիլ ան բանը, որն որ նոյն իսկ մարդուն
ընութիւնը կը խնդրէ: Աս մինակ կը մնար մէկու մը ըսել թէ,
անկարելի է մարդուն վարուիլ իր բանաւորութեամբը. բայց

ասիկայ նոյն է՝ թէ բաէր, որ թռչունները չեն կրնար թռչողները՝ վասնզի վասնզի թէ ու ունին, եղջերունները չեն կրնար վազել՝ վասնզի արագընթաց են, մարդ՝ ոչ կրնայ խօսիլ եւ ոչ լսել, վասնզի լեզու եւ ականջ ունի: Ուրիշ բան մը պէտք է հնարել վասնզի ասիկա շանցնիր:

Կրնայ մէկը խորհրդածել թէ դաւն քու պատասխանդ աստուածային պատուիրաններուն վրայ կ'ամփոփես, բայց քրիստոնէական օրէնքը շատ ընդարձակ կը տարածի . . . այնչափ ուրիշ բաններ ալ կը պարունակէ . . . : Ես ալ կ'ըսէմ թէ, իմ պատասխանս պատուիրաններուն վրայ ամփոփած եմ վասն զի երրեք չհանդիպեցայ մէկու մը որ պատրաստ ըլլայ պատուիրանները պահէլու, եւ տրանժայ մնացածներուն վրայ՝ Ով որ գէմ խօսելու բան մ'ունի, պատուիրաններուն՝ եւ գլխաւորաբար վեցերորդին ու եօթններորդին գէմ է:

Եւ իրաւցընէ՝ Յիսուս Քրիստոս ի՞նչ խիստ ու դժուարին բան աւելցուցած է: Յիսուս՝ աշխարհք բերած նոր վարդապետութիւններովը աստուածային պատուիրաններուն պահպանութիւնն աւելի դիւրընցուց: Աստուծոյ աւելի եւս հապատակելու համար խիստ օգտակար է զինք աղեկ ճանչնալը, իր գերազոյն եռութեանը, իր բարութեանը, իր իմաստութեանը, իր կարողութեանը, իր մնծվայելութեանը, իր բարերարութեանը, եւ ամենազութ սիրոյն, որ մեր վրայ ունի, յատակ գաղափար մ'ունենալը: Իր աւելի պայծառ ծանօթութիւնը մեր մոտաց կը յաղթէ, ինչպէս որ սրտերնիս ալ բոլորովին կը յափշտակէ: Սրդ՝ Յիսուս գերազոյն օրէնադիրը՝ զմեզ զարմանալի եղանակաւ աս ամէն ծշմարտութիւններու մէջ լուսաւորեց, եւ զամէնըն ալ իր ճոխութեամբն անտարակուսելի ընելով, մեր կամքին մեծ մզում մը տուաւ:

Բայց՝ նոր պարտաւորութիւններ ալ չաւելցուց, ինչպէս են Սուրբ Խորհուրդները, Պատարագը, եկեղեցական օրէնքները: Ստոյդ է. բայց ասոնք այնպիսի պարտաւորութիւններ են, որ միշտ կը դիւրընցըննեն նախնական օրէնքներուն, այսինքն է՝ պատուիրաններուն պահպանութիւնը: Համարէ թէ, երկու տարրեր ծառաններու պարտք դրուած ըլլայ որոշուած քաղաք մը երթալու հրամանագիր մը տանելու համար՝ եւ մէկուն մինակ հրաման տրուած ըլլայ, իսկ մէկալին աւելի դիւրութեան համար՝ նաեւ երկաթուղիներ, չոգեննաւեր եւ տուրհանգակներ ընծայուած ըլլան: Աթէ ասեռոքինը տրանժելու ըլլայ որ այնչափ ճամբորդութեան միջոցները իր վրայ բեռ մըն են, աս ծառան խելքը թռչուցած չըրեւար քեզի: Եղյնը կը հանդիպի մեր դիպուածին մէջ: Մեզի աստուածային պատուիրաններուն զօրութեամբը՝ պարտք դրուած է զԱստուած պալտել, զինք իրրեւ տէր ճանչնալ, զինք երր վշտացուցած ենք՝ հաշտեցնել, եւ զինք ամէն բանեն վեր սիրել. արդ Յիսուս Քրիստոսի ըրածն ի՞նչ է: Մեզի ամէն միջոցներն առ-

շեւնիս կը դնէ նոյն պատուիրանները դիւրացընելու համար : Զինք վայելլապէս պաշտելու համար՝ կ'ըսէ քեզի, ներկայ դանուէ Պատարագի զոհին որն որ Աստուծոյ ընծայելի պաշտաման ամենէն մեծ գործքն է : Զինք՝ առահովութեամբ հաշտեցընելու, եւ միշտ անսառյդ շնեալու համար, թէ արդեօք ըրած հատուցմունքներդ իրեն համելի են թէ չէ, դնակ'ըսէ Ապաշխարութեան ատենին մերձեցիր : Գու սէրդ իրեն յայտնելու համար զինք Սուրբ Հաղորդութեան մէջ ընդունէ, կ'ըսէ : Բնական ու Աստուածային օրէնքը կը պարտաւորէ զքեզ ժամանակիդ մէկ մասը՝ եւ պատշաճաւոր եղանակաւ Աստուծոյ ընծայելու, ահաւասիկ Յիսուս Քրիստոս զքեզ ամէն գործնական տարակոյաներէն կ'ազատէ, քեզի կը զրուցէ, որ թէ մէկը եւ թէ մէկալն այսպէս ընես : Ընծայելու օրդ ըլլայ կիրակին, իսկ եղանակը՝ Եկեղեցւոյ մէջ պատարագին, աղօժքներու, եւ վարդապետութեան բանին մասնակից ըլլալ, զորն որ ես կ'ըսէ Եկեղեցւոյ թռողուցի : Չես տեսներ, թէ որչափ աս եւ ասոր նման կարգադրութիւններով դիւրինցուցեր է քեզի հին պատուիրանները : Ի՞նչու ուրեմն կը տրանժես անոր, որուն համար պարտական էիր սրտանց շնորհակալութիւն ընել : Թեւերը ծանրութիւն մ'ունին, բայց թռոշնոյ արգելք չեն ըլլար թռոշելու . անիւները ծանրութիւն ունին, բայց վերցնուր զանոնք կառքէն եւ կը տեսնես թէ օգուտ կ'ունենան : Ծանր են նաեւ առազաստներն եւ զեկը, բայց նաւին արգելք չեն : Նոյնն ըսէ եւ Յիսուսի Քրիստոսի հրամաններուն համար ալ : Ասոնք ալ՝ անտարակոյս ծանրութիւն մ'ունին, բայց այնպիսի ծանրութիւն որ բեռ չեն ըլլար, հապա աւելի եւս աստուածային պատուիրաններուն ընթացքը կը չուտցընեն :

Բայց՝ պիտօր ըսես, Յիսուս Քրիստոս աւելի կատարելագոյն բաներ ալ աւելցուց, որոնք խիստ ծանր են, եթէ չես ուզեր, անկարելի անուանել : Եւ ես ալ քեզի նորէն կը զրուցեմ, թէ ասոր մէջն ալ շատ կը խարուիս : Աւելցուց այն կատարելագոյն բաներ, բայց ասոնց համար դժուարութիւններն ալ չիշատցուց : Եւ ասիկա շատ պատճառներու համար : Նախ՝ որ կատարելագոյններով՝ մեզի նուազ կատարեալներուն մէջ շատ մրցութիւնները թեթեւցուց : Օրինակի համար՝ Խնք շատացաւ մեր թշնամիներուն վրէժինդրութիւն չընելովը՝ հապա ուզեց որ անոնց բարիք ալ ընենք : Անտարակոյս աս գործքը իր դժուարութիւնն ունի, բայց՝ աւելի հակառակութիւն կը կրէ սիրոը, որ չկրնար ատել իր թշնամին, եւ ոչ ալ կ'ուզէ սիրել : Շատ դիւրին է թշնամոյն բոլորովին ներելը եւ զննքը ի շնորհս ընդունիլը, քան թէ պահել այն հակառակութիւնները առանց թղյլ տալու որ ատելութեան անցնին : Նոյնպէս՝ Յիսուս Քրիստոս մինչեւ սրտի անկարդ բաղմանքներն ալ կ'արգելէ : Ո՞չ, ինչ խիստ

բան է, կ'աղաղակես. պէտք էիր ըսել. ինչպէս կատարեալ է. եւ ստուդի դժուարին ալ չէ. ինչու որ՝ շատ դիւրին է մարդու իր սրտեն առաջին բաղձանքները հեռացընել. քան թէ նպյները բորբոքելն ետքը ետ կենալ: Առջի գեղքին մէջ հազիւ սկսած փորձութեան մը պէտք է յաղթել է, երկրորդ գեղքին մէջ այնպիսի փորձութեան մը պէտք է յաղթել, որն որ հոգւոյն վրայ արդէն շատ զօրացեր է, եւ դուցէ նաև զգայարակներն ալ շարեաց դործակից ունի: Աւելի դժուարին է թշնամոյ մը հետ կռուիլ, որ մէկ ոտքը արդէն բերդին մէջ դրած է, քան թէ՛ երբ որ դեռ բոլորովին բերդէն դուրսն է: Ինչ որ առ երկու օրինակներուն վրայ ըստեցաւ, դռն նոյնը ամեն նման գեղքերու վրայ իմացիր: Առջի աեսութեամբ Յիսուսին հրամայած բաները դժուարին կ'երեւան, բայց դործնականին մէջ ամենէն յարմար միջոցներն են աւելի եւս մեծագոյն կատարելու թէ եամբ նոյն իսկ բնական պատուիրաններուն գործադրութեանը հանելու: Աղէկ շինանշնար մարդու սիրութ, ով որ շիրնար իմանալ թէ որչափ աւելի դիւրին է աեսակ մը առարկաններէն բոլորովին ետ կենալը, քան թէ շափով գործածելը. բայց Յիսուս որ զանիկա ատեղծեր էր եւ անոր հիւանդութիւնները կը ճանշնար, անսահման իմաստութեամբ ճար մը հոգաց, երբ որ եկաւ զանիկա նորոգելու:

Բաց ասկից՝ եթէ օրէնք տալ համեցաւ նէ, զանիկա պահելու շնորհքն ալ տուաւ: Աշխարհք մինակ դժուարութիւնները կը տեսնէ, եւ կը վհատի, կը շփոթի, կ'աղաղակէ. բայց շիտեամներ գաղտնի զօրութիւնը, զորն որ Յիսուսի շնորհքը կու տայ անսնց, որոնց իր օրէնքը տուած է: Շնորհքը զգայարանաց տակ չ'կյանար, եւ ով որ ամեն բան զգայարանքներով շափել սորված է, եւ ոչ իսկ շնորհքին աղդած զօրութեան նշմարանքը կը տեսնէ: Այսու ամենայնիւ իրն ասանկ է: Շնորհքը միտքը կը լուսաւորէ, եւ զարմանալի կերպով կը ճանշցընէ թէ, որչափ մարդուն աղէկ է հրամայուած բանը կատարելը: Կը ճանշցընէ հրամայուած առարկան բաղձալի կերպարանքով մը, յարգելի կ'երեւցընէ նոր պատճառներով, որ անոր բարութեանը ցոյցերն են, եւ հետեւապէս հոգին՝ անոր հպատակելու սուրբ քաղցրութեամբ մը կիբքերուն զօրութիւնը կը կոտրէ, բնական ակարութիւնը կը զօրացընէ, եւ սիրութ փոխելով, չփրաղէն՝ սիրող կ'ընէ, ցուրտէն ու անտարբերէն՝ եռանդնոտ եւ պատրաստական՝ օրինաց պահպանութեան: Ոմանց՝ առ ներքին կամաց փոփոխութիւնները անիմանալի խորհուրդներ կ'երեւան. բայց այսպիսիններուն ինչ պէտք է ըսել: Միթէ, անիմանալի ըլլալնուն համար, ճշմարիս պէտք չեն ըլլալ: Միթէ, անոնք ալ, որ ասոր փորձն առած են, պէտք չեն ճանշնար, վասն զի՞ շատերը չեն ուղեր դիւնալ: Աւելցուր շնորհաց վրայ սէրն ալ, զորն որ կը ճանանի առ Յիսուս Քրիստոս: Աէրը զօրութիւն

մունի ան դորձքերուն վրայէն դժուարութիւնը վերցընելու, սրոնք նոյն սիրոյն զօրութեամբն ի գործ կը դրուին: Ասիկայ բնական սիրոյ վրայ ալ կը տեսնուի: Ի՞նչ է պատճառը, որ մեկը կ'ելլէ բնակութենէ դուրս կ'երթայ, անապաներու մէջ, լեռներու վրայ, սասատիկ արեւի եւ անձրեւի տակ ամբողջ օրեր անցընելու: Արսորդութեան սէրն է: Ի՞նչ է պատճառը որ ուրիշ մը ըզեզը կը չորցընէ եւ ողին կը սպառէ գիշեր ցորեկ դրբառան փոշիներուն մէջ: Աւրը, որ ունի գիտութեան: Ի՞նչ է պատճառը, որ կին մը երկայն գիշերներ անընդհատ եւ միշտ անկողնոյ մը քով կ'անցընէ, կը հիւծի: Հիւանդ երկանը կամ զաւկին սէրն է, որ իրեն ծանրութիւն մը զգալ չխտար: Այսպէս փառաց սէրը կը թեթեցընէ զինուորի մը զինուորութեան շարակրութիւնները. շահու սէրը՝ վաճառականի մը երկայն նաւագնացութեան տաղտկութիւնը, եւ այն: Խակ Յիսուսի քրիստոսի սէրը, որ այնպէս եռանդուն, այնպէս մաքուր, եւ այնպէս բորբոքալ է, ամենեւնի զօրութիւն մը պիտի շունենայ երր որ սրտի մը վրայ սկսի տիրել: Կարող պիտ'որ չըլլայ քրիստոնէական օրինաց պահպանութեանը յօժարեցընելու: Ընթերցող, ազէկ գիտեմ որ եթէ Աստուծոյ բաներուն վրայ տեղեկութիւն մը ունեցողներէն չես նէ, կարող չես գիւրաւ ըմբռնել այն զօրութիւնը եւ այն ազդեցութիւնը, որ ունի այս երկնաւոր սէրը, բայց՝ ապահով եղիր, որ ոյս զօրութիւնն ունի, ինչու որ եթէ կարող եղաւ մինչեւ մարտիրոսները իրենց տանջանքներնուն մէջ, անապատականներն ու կուսանքները առանձնութեան զարհուրանաց եւ վանքերու անձկութեան մէջ ուրախութեարի ընել, չիկրնար ուրացուիլ, որ ստուգիւ աստուածային զօրութիւն մը չունենայ: Դուն կ'ուրանաս, բայց քուամէն ուրանալներդ երբեք չեն կրնար եղծանել անձամբ փորձն առնողներուն վկայութիւնը եւ գործքը:

Եւ եթէ շնորհաց եւ աստուածային սիրոյ զօրութիւնն այսպէս չէ նէ, մեկնէ ինծի, ինչպէս այնչափ՝ իրենց մոլութիւններուն մէջ փառած հեթանոսները կարող եղան քիչ ժամանակի մէջ այնչափ զզուում ունենալ իրենց կենաց վրայ եւ այնչափ հաճութիւն քրիստոնէական օրինաց պահպանութեան մէջ գտնել: Այն կուսալաններն ալ, նոյն խառնուածքով մարդիկ էին ինչպէս մենք, ունեին մեր ամէն զդացմունքները, յօժարութիւնները, տկարութիւնները, կիրքերը: Աւրեմն թէ որ անոնք այսպիսի տարրեր տրամադրութեանց մէջ գտնուեցան նէ, հարկ է որ աս փօփօխութեան պատճառ մ'ալ եղած ըլլայ: Մեկնէ նաև թէ ինչպէս հիմա ալ այնչափներ գոհութեամբ կ'ապրին նոյն օրէնքին տակ, որ ումանց այնչափ գժուարին կ'երեւայ: Նաև անոնք, որ ծազուհամար ջերմեռանդ կ'անուանուին, ու մարմին ունին ինչպէս մարմինն է: Անոնք ալ կիրքեր ունին, անոնք ալ աշխար-

Հի խարեւծեանց մէջ կ'ասպրին, այսու ամենայնիւ ոյն չափազանց գժուարութիւնները չեն զգար: Բայց՝ աս ամեն բանեն աւելի, աշխարհիս վրայ կան անձինք, որոնք ժամանակ մը կը կարծէին թէ քրիստոնէական օրինաց չեն կրնար հպատակիլ, բայց ետքէն իրենց վրայ բռնութիւն մ'ընելով՝ հիմա չէ թէ միայն նոյն խիստ գժուարութիւնները չեն տեսներ, հապա նաեւ իրենց իրենց վրայ կը խնտան, որ առեն մը ասանկ կը համարէին, եւ Ա. Օգոստինոսի հետ կը զբուցեն թէ ուրախութիւն կը զւան ան բանէն զրկուած ըլլալնուն, որմէ երբեմն չեին կրնար եւ կենալ: Ի՞նչպէս կը մեկնես աս ամեն գործքերը եթէ չես ճանչնար շնորհաց եւ Աստուծոյ սիրոյն զօրութիւնը: Ստոյգ է ուրեմն, որ Աստուած կարող է ամեն գժուարութիւնները հարթել, եւ թէ նաեւ քրիստոնէական օրէնքն ամենեւին անկարելի բան չէ:

Բ. Թէ քրիստոնէական օրէնքը բոլորովին անկարելի ալ չէ նէ, գոնէ չես կրնար ուրանալ, կ'ըսեն, որ ով որ զանիկայ կ'ուզէ դաւանիլ, Նեղորդութեամբ, Դաշտութեամբ, Ետիւրութեամբ լի Խոն+ և անցնելու և դաշտութեամբ իւրաքանչիւր Ետիւրութեամբ լի Երեսութեամց Ազ: Արդ՝ ոսոր ո՞չ ինո՞յ Երեխւ— Ընթերցնող, քիչ մ'ատեն ենթադրէ, որ ասոր տալու պատախան չունենամ, եւ թէ ըստաներդ՝ ամենն ալ շնորհեմ. ասկից ի՞նչ կ'ուզես հետեւցընել: Եթէ Աստուած օրէնք մը տուած ըլլար, որ զմեզ քիչ մը նեզացընէր. այսու ամենայնիւ անպատճառ պէտք էինք հպատակիլ: Քրիստոնէութիւնը յայտնապէս Աստուծմէ դրուած է, անոր գործքն է, անոր յայտնութիւնն է. Աստուած՝ իր արարածներուն վրայ լիուլի իրաւունք ունի, ունի նաեւ անբաւ պատճառներ զմեզ պարտաւորելու. արդ՝ թէ որ մեզի բարւոյ յաւիտենականութիւն մը տալու համար՝ մեզմէ փորձի վայրիկեան մը պահանջելու ըլլայ, (եւ աս կեանքը յաւիտենականութեան նկատմամբ վայրիկենէ ալ քիչ է) մեզի ուրիշ բան շիմնար, բայց եթէ պաշտել իր կամքը:

Ազատիլ յաւիտենական շարիքներէն, ստանալ յաւիտենական բարիքները, ասոնք միշտ՝ աժան գնով տրուած են մեզի ի՞նչ արժէք որ ունեցած ալ ըլլան մեր գործքերը:

Աս մինակ կրնացիք բանաւորապէս յառաջ բերել, թէ աս կեանքը խաղալիկ մը չէ, հապա խիստ ծանր գործողութիւն մը. թէ երկիրս հայրենիք չէ եւ ոչ զրօսանաց տեղ մը, այլ աքսոր եւ կռուոյ ասպարէզ մը, ուր որ անմահ կեանքն ստանալու համար կը պարտաւորինք քանի մը տարի աշխատալից կեանք վարել: Եւ թէ, ինչպէս երկրաւոր ակնկալութիւններու եւ անցաւոր շահերու համար՝ շատերը եւ չեն կենար՝ օրերնին աշխատութեանց, ճգանց, հոգերու, նեզութիւններու անտանելի բեռանց տակ քաշկռտելու, ինչպէս կ'ընեն արբունեաց մէջ պալատականները, առուառորի մէջ՝

վաճառականները, նաւագնացութեան մէջ նաւաստիները, գործառուներու մէջ արուեստաւորները, այսպէս՝ մենք ալ աշխատութիւն մը ողէաք ենք կրել երկնից արքայութեան համար: Ահաւասիկ աս հետեւութիւնը մինակ կրնար հանուիլ երբ զիջումն ըրի թէ քրիստոնէական կեանքն անձուկ է:

Բայց՝ աս զիջումն ընելէն ետքը՝ կրնայի նաեւ ինդրել թէ, ինչ է անոնց կեանքը որ քրիստոնէական օրէնքը չեն պահեր: Միթէ վարդերով լեցո՞ւն է: Միթէ ամենեւին փշերու չե՞ն հանդիպից, երբ իրենք զիրենք գերի կ'ընեն որտերնուն ամէն կրիցը. կրնաս ըսել որ աստուածային օրէնքը պահողներէն աւելի լաւագոյն կեանք մը կ'անցընեն: Կիրք ըսելը կրել ըսել է, եւ ով որ իր սիրուը կրից բայն ըրած է, ասոր փորձը կ'առնէ: Հպարտը կ'աշխատի կը հիւծի պատիւներու համանելու, որոնց կը բազձայ եւ ձեռքէն կը փախչին: Համան՝ իր անձին վրայ խոստովանեցաւ թէ ունեցած մեծամեծ բարիքները իր աշքին ոչ ինչ կ'երեւային, տեսնելով արհամարհութիւնը, որ կու տար իրեն լոււրթքէ սոսկական մարդ մը: Նախանձութին երեսը դոյն չունի, վասն զի որդը զինք միշտ կը կրծէ, եւ նոյն իսկ աշխարհասէրները այնպիսին ջահի մը կը նմանցընեն, որ ինք իրմէ կը սպառի: Ագահը կը հալի կը մաշի իր շեղջակուտելու անշափ հոգերովը. բարկացուն առաջնն է, որ իր կատաղութենէն եւ անհամրերութենէն կ'այլ պայլի կը վրդովի. անպարկելու թէ մարմեոյ եւ թէ հոգւոյ վիշտերու տակ ինկած է: Աշխարհասէր կին մը բան մը երեւնալու համար երկայն ատեն հազուելու ձգուելու աշխատելէն ետքը, բոլոր իրիկունը ինք զինքը կ'ուտէ, որ ուրիշ մը զինքը գերազանցեր է: Մէկ խօսքով՝ անկարդ ցանկութիւններն իրենք իրենցմէ աանջանքներ եւ ծանր պատիժներ են: Ասիկա կը խոստովանին նոյն իսկ ցանկասէրները այն լուսաւոր միջոցներուն մէջ, երբ որ միուրերնին վրանին կու գայ: Եւ եթէ քրիստոնէական օրինաց պահպանութեան մէջն ալ կրելու տաղտկութիւն մը կայ նէ, մեծ բան մը չէ, երբ մէկն առաքինութեան եւ յաւիտենական փրկութեան համար կրէ նոյնը, ինչ որ ուրիշ մը դատապարտուելու համար կը կրէ:

Բայց՝ ճշմարիտն աս է որ, քիչ նեղութեամբ կեանք անցընելու մի միայն եղանակը Յիսուսի Քրիստոսի օրէնքը պահելն է: Կ'ըսեմ քիչ նեղութեամբ, ինչու որ ինչպէս շեմ ուզեր շափազանց խօսիլ, այսպէս՝ եւ ոչ ալ կ'ուրանամ, թէ երբեմն բարի հաւատացեալներն ալ տաղտկութիւն եւ գժուարութիւն կրելու կը պարտաւորին. այսու ամենայնիւ կը հաստատեմ, որ կրածնին շատ նուազ է, ինչու որ անոր փռխարէն բան մ'ունին, որ զիրենք կը սփոփէ: Աստուածային օրէնքը պահողը չիկրնար չզգալ, որ մինակ իր խղճմուանքին խորութեան մէջն է ճշմարիտ խաղաղութեան եւ ճշմարիտ ուրախութեան տեղը, հան կը զգայ քաղցր ձայն մը, որ աս-

առածային հաճութեան ապահովութիւն մը կու ասց : Արդ, ան ձայնին քաղցրութիւնը շատ աւելի կը գերազանցէ ամէն ուրախութիւն, որ աշխարհի մէջ կրնան վայելէլ, եւ մեծ տոկոսեօք կը հատուցանէ ամենայն նեղութիւն, որ երկրի վրայ կրնան ունենալ : Ասոր ներհակ՝ օրինազանցը չիկրնար զգաւ միշտ խօժմտանիքին խայթերը, որ մեղաց հետ կից են, եւ որչափ որ ալ միաբը զբաղեցրնելու ու փախչելու ըլլայ, կը համնին դոնէ գիշերուան վերջին ժամերը, ուր որ ինք իրեն առանձին մնացած ըլլալով՝ ըրած յանցանքներուն անողոքելի դատաւորի մը, ուրին տակ բացուած դժոխքի մը, անյոյս յաւիտենականութեան մը զարհուրելի ցնորբներն աչքին առջւը կու դան ամենայն սասակութեամբ, եւ սիրան անողորմարար կը փեռեկուեն : Ստոյդ է, որ կ'ըսեն ոմանք, թէ առ սրափ անձկութիւնը շունին բայց թէ որ խօսքն անսոնց վրայ է, որ բոլորովին մոլութեան մէջ անզգայացեր են, մանաւանդ եթէ երրեք կեանքերնուն մէջ ոչ բարզական եւ ոչ կրօնական կրթութիւն մ'ունեցած չեն, գուցէ այսպիսիներուն կարենայ հաւատացուիլ . բայց հասարակ օրինազանցներու համար ասիկա այնչափ սուտ է, որչափ ճշմարիտ է, որ Աստուած բնութեան ձեռքովը սրտերնուս մէջ իր պատուիրանները տպաւորած է :

Մէկաւ պատճառը՝ որուն համար աստուածային օրինաց պահպանութիւնը քաղցր է, այն կենդանացուցիչ յոյսն է ամէն անմահ բարիքներուն : Ով որ օրինաց գէմ չփորձեր, առիթ շունի հաւատքը ուրանալու, ուստի այն հաստատուն պատճառները որ զանիկա ճշմարիտ կը ցուցընեն, իր առջեւը ամենայն զօրութիւնն ունին : Ան ատենը, այս հաւատքը իր սրտին մէջ մշտնչենաւոր աղբիւր մը կը բանայ անյոդդողդ միմիթարութիւններու : Հաւատքը իրեն կը ցուցընէ թէ, Աստուած համարյական է ամէն փոքր բանն ալ, որ կը ջանայ ընելու իր հաղատակութիւնը յայտնելու համար, թէ Աստուած իր զոհերը կ'ընդունի, եւ թէ ասոնց համար զինք կը պաշտպանէ եւ երջանիկ վախճանի մ'ալ կը հասցընէ : Եւ եթէ կենաց ընթացքին մէջ խաչի ալ հանդիպի, հաւատքը անոր արժէրը եւ արդիւնքն իրեն կը ցուցընէ, եւ ինքն ալ աստուածային օգնութեան մէջ կը գտնէ ան զօրութիւններն որոնք հարկաւոր են իրեն նոյն խաչը կամաւոր յանձնառութեամբ տանելու : Հաւատքն ամէն բանէն աւելի իր աշքին առջեւը երկինք կը բանայ, եւ իրեն համար պատրաստուած անսպառ վարձքերն ցուցընելով, ներքին վատահութիւն մը կու ասց, քիչ տանէնք զանոնք ստանալու : Արպիսիք քաջալերութիւն է որ կու ասց ասիկա եւ սրպիսի ներքին քաղցրութիւն, ով կրնայ պատմմէլ :

Երանի թէ, ով ընթերցող, գեռ փորձն ըրած չես նէ, համոզուեիր ընելու : Քու փորձառութեամբող ալ պիտ'որ

տեսնես՝ ինչպէս որ աստուածային օրինաց պահպանութեան մէջ հաւատարիմ մնացող հաւատացեալները կը հաստատեն, թէ քրիստոնէական օրէնքը խիստ է ըստ երեւութին, բայց իրօք՝ ամէն աշխարհային ազատութենէ աւելի՝ քաղցր է: Յիշուս Քրիստոս, որ ասիկա մեզի կ'ապահովցընէ, ոչ կը խարուի, եւ ոչ ալ զմեզ խարել կ'ուզէ: Առորբերը, որ մեզի նոյնը կը հաստատեն իրենց փորձառութեամբը, մեզմէ տարբեր մարդիկ չէին, եւ այն օրինազանցները, որոնք խղճմանորի գալով մեզի նոյն վկայութիւնը կու տան, ամենեւին անտարակուտելի վկաներ են: Ուրեմն առանց առջեւդ ելած առաջին արգելքներէն վհատութեամբ յաղթուելու փորձէ, դուն ալ կը համոզուիս: Աւերջապէս յաւիտենականութեան գարերուն մէջ փրկուելու համար ստուգիւ արժանիք է որ ժամանակի մէջ ջանք եւ փոյթ ընենք:

Գ. Ի վախճանի ոմանց զարհուրանք մը կը պատճառէ, քրիստոնէական օրինաց պահպանութեան մէջ, օրէնքներուն, հրամանադիրներուն, առհամարութիւններուն, ինդուներուն բաշխութեանը, եւ այլ եւ այլն, զորոնք Եկեղեցին տուած է: Առանց անանկ մը կ'երեւայ, որ աս անզերծանելի լարիւրինդոսի մէջ պիտի կորսուին, եւ անտանելի բեռան տակ պիտի հեծեն: Բայց՝ ասանկ կարծողներուն ուրիշ բան պատասխան չեմ տար, բայց եթէ նմանութեամբ մը: Եկեղեցւոյ օրէնքներուն բազմութիւնը զքեզ կը վհատեցընէ քրիստոնէական կենաց պահպանութիւնը յանձն առնելու. ան ատենը՝ ինչո՞ւ համար չուտ մը անտառներու մէջ չես փախչիր, եւ քաղաքական ընկերութեան մասնակից ըլլալէն չես հեռանար: Չես տեսներ որչափ օրէնքներ ու կարգադրութիւններ ընկերական իշխանութենէ կը զբուին: Եթէ սահմանդրական երկրի մէջ կ'ապրիս, կը տեսնես, թէ ինչպէս օրէնքները շուտով շուտով կաղապարներէն կը թափուին, եւ թէ ինչպէս Եկեղեցւոյ տաօր տարւան մէջ տուած օրէնքները, հոն մէկ տարւան մէջ աւելի շուտով կը շինուին: Եւ եթէ աս նոր օրէնքները հիներուն վրայ աւելցընես, իրաւցընէ զարմանալի շեղջակոր մը առջեւդ կ'ունենաս: Երբ որ օրէնքներու շատութիւնը այսպէս զքեզ կը զարհուրեցընէ, քեզի համար ընելու ուրիշ բան չեմ տեսներ, բայց եթէ թօզուլ բոլորովին քաղաքական եւ ընկերական կեանքը: Բայց դուն յառաջ քան անոր ձեռք զարնելդ ստուգիւ եւ խելօք մտածելու ես որ, եթէ օրէնքները շատ ալ են նէ, ոչ ամենքն, եւ ոչ ալ շատերը, քեզի համար չեն: Ասոնց վախճանը հասարակաց բաներու ամէն մէկ մասերը կարգաւորելն է, ամէն վիճակ, եւ ամէն արհեստ կը շատանայ՝ միայն ան օրէնքներուն ծանօթութիւնն ունենալ, որոնք իրեն կը վերաբերին: Խազազամէր եւ համեստ քաղաքացին հարկաւորութիւն չունի գիտնալու, թէ ինչ են դաշիճներու, սատիկաններու, պահակապաններու, եւ ատեաններու.

կարգաւորութիւնները : Պաշտօնատէրը, բժիշկը, արհեստառոք հարկաւորութիւն չունին ելեւմօից եւ զինուորականաց համար տրուած օրէնքները գիտնալու : Ով որ մատնաւոր արհեստի կը ծառայէ, ընդհանուր կարգադրութիւնները, եւ իրեն վերաբերածները ճանշնալէն ետքը, ալ փոյթ չունի իմանալու ուրիշներու համար դրուած օրէնքները : Եւ դուն ինչո՞ւ աս եղանակաւ չես դատեր եկեղեցական օրէնքներն ալ, որ քեզի այնշափ մեծ բան կ'երեւան : Ի՞նչ հարկ ունիս ան ամէն օրէնքներուն մէջ մտնելու, որոնք եպիսկոպոսներու, ժողովրդապետներու, քահանաներու, կրօնաւորներու համար են : Ժողովքներու, կոնդակներու, հրամանագրոց մատեաններու մէջ զբաղելու ով զքեզ կը պարտաւորէ : Երբ որ ընդհանուր պատուիրանները պահեր ես, ու կենացդ արտաքոյ կարգի պարագաներու մէջ կատարած ես, ինչ որ օրինաւոր մեծաւորներուդ միջնորդութեամբը Եկեղեցին քեզի յայտնած է իրեւ իր օրէնքը, գուն արդէն փրկութեանդ համար բաւական ըրած ես : Ի՞նչ անխելքութիւն է ուրեմն դժուարութիւններ երեւակայցել ուր որ եւ ոչ ստուերը կայ : Թէ ստուերները տղոց վախ կու տան, ասիկա յայտնի բան է . բայց թէ իննուտաններորդ՝ առանձինն դրական գարուս մարդիկն ալ ասոնցմէ վախ կ'առնուն եղեր, ասիկա ով կրնայ ըմբռնել : Աւրեմն թող հաստատ մնայ ասիկա, թէ ոչ անկարելի է եւ ոչ ալ արտաքոյ կարգի դժուարին բան մըն է քրիստոնէական օրինաց պահպանութիւնը, եւ եթէ անպատճախանի է ով որ նոյնը շիպահեր, որշափ եւս առաւել ով որ նոյնը շպահելու համար՝ կը զբարտէ :

Գ Լ Ա Խ Խ Լ Զ .

Աւզափառ բարեպաշտութիւն :

Ա . Աւզափառ բարեպաշտութիւնը մարդու ապուշ կ'ընէ : — Բ . Մաներ չեր, մեռանգութիւններու շատութիւնը : — Գ . Ասոնք ստեակապեր եւ արդենքներ են : — Դ . Խակ ջերմեռանդներն ամենէն տիսութներն են :

Եկեղեցւոյ ճոխութիւնն եւ իր հիմնադրութիւնները դատապարտելէն ետքը ումանք անոր ջերմեռանդական կրթութիւններն ալ կը բամբասեն, զորոնք հաւատացելոց կը յանձնէ ու կը յորդորէ . որովհետեւ կը համարին, թէ ասոնք մարդը կը պղափկցընեն, եւ այսպիսի ջնջին բաներով զանիկա կը նուաստացընեն, եւ եթէ վախկոտ, աւելորդապաշտ, աւուշ եւ թանձրամիտ կ'ընեն զանոնք ամէնքն ալ, որ իրենք զիրենք այսպիսի բաներու կու տան : Չափաւոր բարեպաշտութիւնը եւ ազատ ջերմեռանդութիւնը շատ ազէկ բան է . բայց ով կրնայ տանիւ այն շափազանց խորհրդաւորութիւնը, որով

բոլորովին կը փախչին ոմանք բնաւանեկան խօսակցութիւններէն, աշխարհի զուարձութիւննէ, եւ գերի կ'ըլլան անսահման աւելորդապաշտութիւններու: Խորը ալ կը տեսնենք, որ պյառիսի անձինք որ ուրիշ բան չեն գիտեր, բայց եթէ եկեղեցի, բարեպաշտութիւն, ջերմեռանդութիւն, արտում տիսուր մարդիկներ են: Աս եւ ասոր նման ուրիշ խօսքեր հիմակուան ատենս աշխարհիս վրայ հասարակ եղած են, և այնչափ մեծ վնաս կը հասցընեն, որ ճշմարիտ բարեպաշտութիւնը դուցէ չունի պյնչափ ծանր թշնամի մը, ինչպէս այս շափառորներն ու զդուշաւորները: Քննենք ուրիշն մէկիկ մէկիկ իրենց խօսքերը:

Ա. Քը հոգունեւուն բուրեղունուննեւ իրեն-իշտանեւը, կ'ըսէն, ողուն, վեխու, նանյը-դու, եւ ու-լուրդ-դու իշտանունց երեւեն իշտանեւը: Սախ առաջին, որ կրթութիւններու վրայ է խօսքերնին: Ուզզափառ բարեպաշտութեան դիմաւոր կրթութիւններն են՝ ազօթքը, սուրբ պատարագը, խոստավանութիւնը, Ա. Հազորդութիւնը. արդ՝ ստուգի խօսքերնին ասոնց վրայ պիտ' որ չըլայ, ապա թէ ոչ՝ չէ թէ պյսպիսի կրթութիւնները ստէպ ստէպ կատարողները նախատած կ'ըլլային, այլնոյն իսկ ասոնց աստուածային հիմնադիրը, զՅիսուս Քրիստոս: Ազօթքը, որ կրօնական պաշտաման առաջին եւ հարկաւոր գործքն է, աշխարհիս հետ մէկ տեղ սկսած է, վասն զի նոյն իսկ բնութեան ազդած ներգործութիւնն է: Բայց եկեղեցւայ մէջ՝ Քրիստոսի աստուածային Ապարդապետին օրինակին համեմատ, որ ամբողջ գիշերներ ազօթքով կ'անցընէր, (Հաներ շիշլերն յոշին Ա-դու-նոյ) եւ իրեն հրամանին համամայն որ հազար անդամ ազօթք ընելու պատուեր տաւած էր, անմիջապէս եսքը առաքեալները սկսան նոյնը սորվեցընել, եւ առաջին հաւատացելոց հետ մէկ տեղ ազօթել, ինչպէս դրուած է Գործք առաքելոցին մէջ, թէ հաւատացելոց բազմութիւնը ազօթքէն չէր դադրեր (Եին հան-դ-լ-ր-դ-է-լ-յ-ո-ջ-ի-ն-): Ուրեմն ասոր վրայ բան չունին խօսելու: Սուրբ պատարագը նոր օրինաց ճշմարիտ զոհն է, եւ իր հիմնադրութիւնը աստուածային, եւ ուզզափառ պաշտաման ամենէն բարձր գործոզութիւնն է, ինչպէս Տրիտենդեան ժողովքը յայտնած ու սահմանած է: Խոստավանանքը, եւ Սուրբ Հազորդութիւնն ալ Յիսուս Քրիստոսէն արուած երկու Ա. Խորհուրդներ են, որոնց առաջինը բացարձակ հարկաւոր է մեղաց թողութեան համար, եւ երկրորդը՝ որպէս զի կարող ըլլանք յաւիտենական կեանքն ունենալ, ինչպէս աստուածային Ապարդապետական ուսման, զորն որ Յիսուս Քրիստոս իր Եկեղեցւոյն թողուց, որպէս զի ան ալ իր որդւոցը հազորդէ: Ասոնց ամենուն մէջ առանց արակուսի մը վար զարնելու բան չկայ, եւ ով որ կ'ըսէ թէ առ կրթութիւնները հաւատացեալները

ապուշ կ'ընեն, ու կը թմբեցընեն, այնպիսին նոյն իսկ յաւիտենական խմառութիւնը զՅիսուս Քրիստոս յանցաւոր կ'ընէ որ զանոնք իր հաւատացելցը համար հաստատեց :

Արո՞նք են ուրեմն այն մէկալ կրթութիւնները, որ այնպիսի այլանդակ գործքեր յառաջ կը բերեն: Գուցէ ուրիշ բարեպաշտական գործքերն են, զորոնք ազատ գործքեր կ'անուանենք: Բայց՝ ոչ ոք պարտաւոր է Եկեղեցւոյ հրամայածէն աւելին ընելու: Այսու ամենայնիւ, որովհետեւ Լուսնոյ աշխարհքին մէջ չենք բնակիր, այլ աս աշխարհքիս մէջն ենք, մենք ալ զիտենք ու կը ճանշանք այն ամէն բարեպաշտական գործքերը, որ հաւատացեալները հասարակօրէն ի գործ կը գնեն, եւ հիմակու հիմա չենք տեսներ, թէ Բնալիս ասոնք հաւատացեալները կրնան թմբեցընել: Քննէ նոյները, որչափ որ կ'ուզես, ամէնքն ալ կամ ազօժքի, կամ ծոմապահութեան եւ կամ ողորմածութեան կը վերաբերին. այն երեք կարգի բարեպաշտական գործքերն են, զորոնք որ Սուրբ Գիրքերը մեզի համար խիստ օգտակար կը ցուցընեն, եւ աստիճանաւ մը պարտաւորիշ ըլլալէն ետքը՝ ուզողին առջեւը դաշտմալ կը բանան պարտաւորութենէն աւելի բարեպաշտական գործքերը կատարելու: Ազօժքները Յիսուսին, ամենասուրբ կուսին եւ Սրբոց կ'ուզզուին, եւ հոս աւելորդապաշտութեան եւ ոչ շուքը կը տեսնուի, մանաւանդ թէ այս ամենայն ուղղափառ Եկեղեցւոյ զգածմանը բոլորովին համաձայն է: Ապաշխարութիւնը, ծոմապահութիւնները, խստամբերութիւնները շափաւորութեամբ ի գործ դրուին նէ, ամենեւին քրիստոնէական հոգւոյ դէմ չեն եւ չէ թէ միայն թմբութիւն եւ աղջութիւն չեն պատճառեր հաւատացեալներուն, այլ մանաւանդ աւելի եւս զիրենք եռանդնոտ ու գործունեայ կ'ընեն եւ այնպէս քրիստոնէական հոգւոյ համաձայն են, որ Սուրբ Եկեղեցին հարկաւոր եղած ատենները նոյները մեզի կը հրամայէ իրեւ թէ Յիսուս պատուիրած է: Նոյնը ըսէ նաեւ ուզորութեան վրայ, որն որ բարեպաշտութեան այնպիսի մէկ հանդիսաւոր գործքն է, եւ այնպէս ստէպ հաւատացելոց յանձնուած է, որ ինչպէս յայտնի է, ինքն աստուածային Փրկիչը նոյնը ամէն բարեպաշտական գործքերէն բարձր դրած է, եւ վերջին դատապատանին օրը ասոր համար մասնաւոր պատկ կը խոստանայ: Ըստ ինքեան ուրեմն հաւատացելոց իրենց պարտքէն աւելի ըրած գործքերը դատապարտելը գոնէ յիմառութիւն մըն է, եթէ շըսնք անօրէնութիւն:

Բայց գուցէ պարտքէն աւելի ինք զինքը զսհելու, շափազանց ազօժքելու, շափէն աւելի մարմնը ճնշելու, բոլոր ունեցածէն զրկուելու վտանգն ըլլայ: Բայց ասոր ես պատասխան կու տամ: Թէ ան ատենը Բնալք է նոյն բարեպաշտական կրթութիւնները վտանգաւոր գործքերու պատճառի մը պէս դատապարտել, երբ որ աս գործքերը չէ թէ նոյն բա-

թեպաշտական կրթութիւններն են, հապա անոնց չարաշար գործածութենէ յառաջ կու գան: Ո՞վ է, որ հացին, դիմիին, միսին, եւ ինչ որ ըլլայ առողջ կերակուրի մը դէմ-խօսի, վասն զի մէկը ասոնց մէջ չափը չպահելով ատամոքսի անմարութիւն ունեցած է, կամ զինովցեր է: Բայց՝ զարմանալի չէ այս նախանձաւորւթիւնը՝ կրօնական գործքերու չափազանցութեանց դէմ, այսպիսի ժամանակ մը ուր որ այնչափներն ամէն բան բոլորովին զանց կ'առնեն: Բարե՛, վասնդ կայ արդեօք որ հիմակուան առենս գտնուին այնպիսիներ որ չափէ դուրս աղօթեն, մարմիննին ճնշեն, չարչըկեն եւ ուրիշները հագուեցընելու համար իրենք զիրենք մերկացընեն: Միթէ այնչափ ընտանիքներ չե՞ն քայլայուիր, այնչափ մարդիկ չե՞ն կործանիր մինակ առ անկարգութեան համար:

Բ. Բայց՝ գուն, կ'ըսեն, շիմանալ մը կը ցուցընես թէ ինչ է որ մնաք դատապարտել կ'ուզենք, այսինքն՝ այնչափ աւելորդապաշտութիւնները, ունցով ուներտու ին զերեւանդ, այն չորդարանները, հանդերձները, Գուն Աստանայները, իւշերը, Գուշերը, իւ որ մէն չում, որոնցմավ չեն դադրիր ականջները խցընելու եւ խղճմանքները ծանրացընելու, եւ որոնք չէ թէ մինակ կիներն, այլ նաեւ այրերն ալ տկարամիտ եւ ապուշ կ'ընեն: Սառոգիւ առ ամէն բան շիմանալ կը ցուցընէի, վասն զի մինակ ուղղափառներու եւ ոչ թէ բողոքականներու հետ կ'ուզեի խօսիլ: Ինչու որ, աղէկ միտ դիր, ուրիշ բան է ըսելը, թէ առ հոգեւոր միջոցները հաւատացեալներուն ազատութեան թող տրուած են, որ ինչպէս կ'ուզեն եւ որչափ կ'ուզեն գործածեն, եւ ուրիշ բան է իրրեւ աւելորդապաշտութիւն դատապարպելը: Առջնը իրաւ է, երկրորդը բոլորովին սուտ եւ բոլորովին բողոքականի խօսքեր են: Ո՞վ որ կը ճանչնայ ուղղափառ հաւատոյ վարդապետութիւնը սուրբերուն պաշտամանցը սուրբ պատկերներուն եւ սուրբ մասունքներուն յարգութեանը նկատմամբ, շիկրնար ուրանալոր դովելի գործք մըն է, խաչերը, միտալները, Գոան Աստանայները յարգելն ու պատուելը, որոնք որ ուրիշ բան չեն բայց եթէ միտալի կամ մոմի վրայ տպաւորուած քրիստոսի, Աստուածածին կուօին, եւ սուրբերու պատկերները: Ո՞վ որ ամենասուրբ կոյաը յարգելն եւ անոր յիշատակը պահելու համար նշան մը գործածելը գէշ բան շիհամարիր, անիկա շիկրնար երբեք Արդարանի կամ չանդերձի դէմ բերանը բանալ: Եւ ո՞վ որ գիտէ թէ Աստանայ պաշտօննեանները քահանայ օրհնուած ասեննին իշխանութիւն կ'առնուն, որ՝ ինչ որ օրհնեն, օրհնուած ըլլայ, ամեննեւին շիկրնար գատապարտել բարեկալաշ հաւատացեալները, որ ունին վատահութիւն ան բաներուն վրայ, որոնք որ քահանայական օրհնութեամբ՝ օրհնուած ու սրբուած են: Չեմ խօսիր, երեքօրեսոյ, ութօրեսոյ, եւ ասոնց նման զերմե-

ռանդութիւններու վրայ, ինչու որ՝ ասոնք կամ ազօթքներով, կամ քարոզատուութեամբ եւ կամ թէ ազօթքով եւ թէ քարոզատուութեամբ կը կատարուին. արդ՝ ասոնք վարդարնելը ուրիշ բան չէ, բայց եթէ ազօթքը եւ Աստուծոյ խօսքն անարգել եւ արհամարհել, որն որ բողոքականութենէ աւելի գէջ է, որովհետեւ անոնք ոչ մէկը եւ ոչ մէկալը կը թշնամանեն :

Կը միայ մինակ քննել, թէ արդեօք հաւատացեալներուն դործածած աս ջերմեռանդական իրերն իրացընէ մարդուն դաղափարները կը պզտիկցընեն, կ'ամփոփէն, եւ մարդիկ աւելորդապաշտ կ'ընեն: Բայց ան ատենը հարկ է աս նախատինքը տալ նաեւ Եկեղեցւոյ ամենամեծ սուրբերուն, որոնք ամենքն ալ մեծ բանի տեղ կը դնէին աս ամեն հոգեւոր գործքերը, որովհետեւ մէջէն եւ ոչ մէկ հատը կրնաս գտնել, որ նոյն սուրբերէն ի դործ դրուած՝ հաւատացեալներուն մեծ եռանդով յանձնուած, եւ հակառակորդներու դէմ պաշտպանուած շըլայ: Եւ ասոր վրայ համոզուելու համար բաւական է թէ մինակ վարդերնին ձեռքդ առնուս:

Իսկ թէ ինչո՞ւ համար անոնք՝ որ այսպիսի կրօնական գործքերը կը դատապարտեն, չեն ճանչնար իրենց անիրաւութիւնը: Պատճառն աս է որ, իմաստակութիւնն եւ աշխարհասէր կեանք մը զիրենք գրաւած է, եւ իրենց մոածութեանցը մէջ ան աստիճանի հեթանոս դարձած են, որ իրենց աշքին առջեւն ուրիշ բան յարգի չէ, բայց եթէ նիւթական աշխարհային մեծութիւնը: Խրաբանչիւրոց իր պարագը ճշդիւ կատարելը, բարեպաշտութեան եռանդը, Աստուծոյ անկեղծ պաշտամունքը, առ Աստուած եռանդուն եւ Սուրբերը յարդող սիրտ մը, իրենց համար բան չեն արժեր, եւ ոչ ալ կրնան ըմբռնել, թէ ինչպէս մէկը կրնայ ասոնք մեծ բանի տեղ դնել, եւ ասոնց համելու համար ետեւէն իյնալ: Բայց այսպիսիները ի՞նչ պիտ' որ ըսեն Քրիստոսի վրայ, որուն համար Աւետարանիշը կը զբուցէ, թէ ընթրիքէն ետքը ճշդիւ գոհութիւն կը մատուցանէր (Ե- օրհնեցին, Ե- ք-հայել) եւ երբ որ ազօթք կ'ընէր յարգութեամբ կը ծնրադրէր (Ե- ծոռնք կայր յ-ոչին): Ի՞նչ պիտ' որ ըսեն անոնք, որ ձանձրանալի եւ ամեննեւին անհանճար բան մը կը համարին սուրբ վարդարանը, վասն զի միշտ եւ յաւիտեան մի եւ նոյն ազօթքը կը կրկնուի, երբ կը տեսնեն որ Դաւիթ սուրբ թագաւորը միանկ մէկ Սաղմոսի մէջ մինչեւ տամնուշորս անդամ մի եւ նոյն բառերը կը կրկնէր, եւ թէ նոյնը կ'ընէր մեր աստուածային Աւրդապետը պարտէզին մէջ (Կայ յ-ոչին նո, չոյն բան ա-ս-ց, Ե-ա-յ յ-ոչին, Ե- չ-ոյն բան ա-ս-ց): Ի՞նչ պիտ' որ ըսեն այն բարձրագոյն միոքերը մեր խաչակինքելներուն վրայ եթէ Ցերտուղիանոսին եւ ուրիշ հնագոյն հեղինակներուն գրքերուն մէջ կարդալու բլան, որ մեր հաւատոց մեծ հայրերը:

որոնք որ Հագւոյն Ասրոյ շնորհքներուն երախայրիքը ընդունած էին, զործքի մը ձեռք չեին զարներ առանց իրենք զիրենք խաշակնքելու: Ի վերայ պյար ամենայնի սրաերնուն վախը այնափ քիչ էր, որ իրենք սոսկալու տեղ հեթանոս Անթիպանները գահերնուն վրայ կը դողացընեին: Ի՞նչ պիտ'օր ըսեն, եթէ կարդալու ըլլան որ Սուրբ Փրանկիսկոս Քսաւեր, այնպիսի սիրով կը պահեր խաչելութեան պատկերը, որ չեր ցաւեր բարբարոսներուն նետաձգութեանը նպատակ ըլլալուն վրայ, հասպա նոյն խաչելութեան պատկերը կորսնցընելուն համար կու լար ու կ'ողբար, եւ թէ երանելին Ազեվեսոս, Հուանտացի հերետիկոսներուն դանակէն չեր վախնար, որով զինքը սպաննեցին, կը վախնար միայն որ չիդողնան Սուրբ Աստուածածնի մէկ պատկերը, զօրն որ ձեռքը ամուր բռնած էր: Ի՞նչ պիտ'օր ըսեն, երբ կարդալու ըլլան, որ Սուրբ Ալփոնսոս Լիգուորի, զանազան հանդերձներու վրայ խօսելէն ետքը, պարզութեամբ եւ անկեզծութեամբ մը կը զուցէ, թէ ինք ամէն տեսակ հանդերձներն ալ վրան կը կրէր, որպէս զի աւելի եւս Ամենասուրբ Կուսին պաշտպանութիւնն ունենար:

Ի՞նչ պիտ'օր ըսեն վերջապէս՝ բոլոր Սուրբերուն համար, որոնք ամենքն ալ առ հասարակ, խիստ ջերմեռանդ էին այսպիսի քրիստոնէական բարեպաշտութիւններու, ինչպէս յայտնի է իրենց վարքերէն: Կրնանք ըսել, թէ սուրբերը ողուշ, իշրաչ, իշուշի մարդիկ էին, եւ այլն, եւ այլն: Ուր որ զիրենք դատապարտողներէն շատ աւելի երկրիս վրայ իրենց ետեւէն պայծառ նշմարանք մը թողուցին. եւ հոգւոյ մեծութեան, հաստատութեան, վեհանձնութեան կողմանէ, ստուգիւ մեծ էին այնպիսի կենաց որպիսութեան մէջ յարատեռողները, որն որ հասարակ մարդկան դրեթէ անկարելի կ'երեւայ: Բայց ալ կ'ամշեամ ես աս պաշտպանութիւնն ընելու:

Մանաւանդ թէ կ'ուզէի հրաւիրել զքեզ, իմ ընթերցազս, որ քու աչքովդ տեսնես, թէ որո՞նց քովն է վատութիւն, գերութիւն, վախկոտութիւն, եւ փոքրոզիութիւն: Գուցէ չես հաւատար, բայց՝ ոտուզիւ այն մեծարաններու քովն է, որոնց ուզգափառական բարեպաշտութիւնը ձանձրանալի կ'երեւայ, եւ կը պարծին թէ իրենց բարձր հոգիները չեն կրնար ազատ շունչ առնուլ մեր աւելորդապաշտութիւններուն անձկութեանը մէջ: Բարէ, թէ զիսնայիբ անդամ մը իրենց ներքինը. թէ զիսնայիբ, որ աւելի վատ են քան զայն ցեխը, որ ամէն օր ոտուզներնուն տակ կը կոխին: Մարդկային նկատմանքը զիրենք օդի վրայ կը պարտցընէ, վախը տերեւներու պէս զիրենք կը յուզէ, ալխարհքս գոմէշի մը պէս զիրենք կը խարէ եւ ստահակներէն ով որ կ'ուզէ իրենց վիզը լուծ մը կը դնէ, որուն տակ կը հեծեն կը հիւծին, բայց պէտք են տանիլ, վասն զի չեն կրնար ցնցել:

Ասոնցմէ շատերն այնպիսի կրթութիւն առած են, ու ուղղափառ հաւատոյ ճշմարտութիւնները չեն կրնար զգիտնալ, ուստի եւ կը ճանչնան հաւատոյ խորհուրդներուն սրբութիւնը, եւ իր օրենքներուն իմաստութիւնը. որոնց դէմ անպատիժ չեն կրնար զործել առանց խղճմտանքնին զարնելու: Այսու ամենայնիւ ի՞նչ կ'ընեն: Ետեւնին դնա, եւ կը տեսնես: Եթէ գեռ քրիստոնէութեան մէկ փոքր մասն ի գործ կը գնեն, հարկ է որ հարիւր կանգուն գետնի տակ տներնուն ամենէն ներսի կողմերը կատարեն, որ ոչ եղբայր, ոչ քոյր, եւ ոչ ծառայ մը կարող ըլլայ իմանալ. ինչու որ իրենց վասութիւն մը կը համարին. թէ որ ուրիշ մը զիրենք քրիստոնէական գործքի մը մէջ տեսնելու ըլլայ: Թէ որ Եկեղեցի մը մանելու ըլլան քրտինքը երեսնէն կը վազէ, գեղ տեղ մը դացողի պէս չորս կողմերնին կը նային: Եւ եթէ վերջապէս շուտով մը ներս մտնելու ըլլան՝ ի հարկէ այնպիսի ազատ համարձակութիւն մը պէտք է ունենան, որ կարենան հաւտացընել թէ, թէպէտեւ իրենք ալ հոն են ուրիշներուն հետ մեկտեղ, բայց ուրիշներուն պէս չեն: Մահուան դող մը կու դայ վրանին, թէ որ կասկած մ'ունենան, որ մէկը զիրենք կրօնասիրի եւ բարեպաշտի տեղ կը գնէ, ուստի կը խօսին, կը խնտան, կը տռփան, ամենուն տաղտկութիւն կու տան, ձգտած մարմնով, գլուխնին այնչափ բարձր՝ որչափ դատարկ են, լիրը երեսով, արհամարհու կերպարանքով, եւ պարձեն կոտութեամբ մը, որ ցաւակցութիւն ու զջուռմ՝ կը պատճառէ: Արդ՝ ի՞նչ է այս ամենայն: Քաղաքական քաջարութիւն մըն է, եւ մեծութիւն հոգւոյ, արժանի այնպիսի դիւցազուններու:

Գնա ետեւնէն իրենց կանառներուն եւ կենակցութիւններուն մէջ, եւ կը տեսնես այս ազտեղի հոգիններուն զզուելի վատութիւնը: Թէ հանգիստին անհաւատի պէս խօսողի, ու անաստուածի պէս հայհոյողի մը, ի հարկէ իրենք ալ ձայնակից կ'ըլլան, որպէս զի՞ չըլլայ թէ, մէկը կարծէ, որ խիզճ կ'ընեն այնպիսի հայհոյութիւններու, եւ երբ'որ կարգը կու դայ իրենք ալ նոյն եղանակաւ կը խօսին: Հիմակուան նորաձեւութիւնն է, որ սուեպ կրօնի, Եկեղեցւոյ վրայ խօսուի, եւ այնչափ աւելի ասանց վրայ կը խօսին, որչափ որ բանէ մ'ալ չեն հասկընար. այսու ամենայնիւ հարկ է որ պատրաստ միտքերնին ունենան այն ամէն անհաւատներու սկզբունքները, առածները, որ երբ պէտք ըլլայ, կարող ըլլան, կամ ուղղափառութեան դէմ խօսք մը նետելու եւ կամ բռզրականութեան ու անհաւատութեան խունկ մը տալու, հոս սրբազան քահանայապետներուն դէմ լրբութեամբ խօսելու եւ հոն եկեղեցականները թշնամանելու, տեղ մը հրաշքներու վրայ ծիծաղելու, տեղ մը ջերմեռանզութիւնը մոլուանդութիւն քարողելու, եւ երբ խոստովանենքը ծաղքե-

լու, ներսղութիւններու վրայ խնտալու, եւ ասոնց նման ամպարչառութիւններ որչափ որ կ'ուզես։ Աղջեկ միտ դիր, չէ թէ չեն ճանշար թէ ըրածնին խօսածնին անօրենութիւն է, այլ աղջեկ դիտեն եւ կը տեսնեն, բայց մոլեռանդ, աւելորդապաշտ Յիսուսեան համարուելու վախը զիրենք կը կապէ. բայց առաջ իրենց քաղաքական քաջարարութիւնն է։

Իսկ եթէ առանձին գանուելու ըլլան, ան ատենը կատարեալ տեսարան մը կը բացուի, բայց՝ այնպիսի խայտառակութեան եւ ամօմթոյ տեսարան մը, որ դզուում կը պատճառէ։ Մէկը մէկալէն կը վախնայ եւ ամէնքն ալ սրտերնուն մէջ իրար կ'անարգեն, եւ ուր որ առանց նախապաշարման ազատ մոտածող մը կրնան ճեւանալ նէ, ուրիշը խաղի կ'առնեն, բայց իրենք են որ նախապաշարման գերի եղած են։ Եւ որովհետեւ Աստուծոյ գէմ լիրը յանդզնութիւննին իրենց պարծանք կը համարին, անոր համար, ուրիշի մը գէմ չեն կրնար յոխորտալ նէ, ըսուելու բան չէ, թէ անոր նկատմամբ բնչողէս կը վարուին։ Չարութեան մէջ վախկոտ երեւալու երկիւզը զիրենք մոլութեան ամէն տեսակ գարշութիւններու, մարմոյ ամէն տեսակ ազտեղութիւններու եւ սուրբ բաներու ամէն տեսակ արհամարհութիւններու, մինչեւ աղանդներու դաժանութիւններու, դաւաճանութիւններու, սպանութիւններու եւ հաւատոյ ուրացութեան մէջ կը ձգէ։ Մէկ կողմանէ միշտ ահու դողու մէջ, մէկալ կողմանէ ալ անկարող են իրենք զիրենք ետ քաշելու։ Աշխարհքս ուզած լուծն իրենց վզին վրայ կը դնէ, եւ իրենք՝ իրենց մոտացը անկախութեամբը, իրենց մեծ հոգւոյն բարձրութեամբը, կը մոտածեն՝ ինչպէս որ ուրիշը կ'ուզէ, կը խօսին՝ ինչպէս ուրիշը կ'ուզէ, կ'երթան կու գան, կը կենան, կը յառաջանան ինչպէս ուրիշին կամքն է. ասանկ նաեւ ուրիշին կամքը կատարելու համար կը սպաննեն, ու կը սպաննուին, իրենց բարեկեցութիւնը, խաղաղութիւնը, ստակը, ընտանեաց սէրը, եւ ետքը հոգինին, զԱստուած, եւ յաւիտենականութիւնը շրուհինդ անօրէններու կամացը զոհելով, որոնք որ իրենց կարգն ալ կու գայ նէ, իրենցմէ աւելի անօրէններու զոհ կ'ըլլան։ Ահաւասիկ քեզի այն բարձր հոգիներուն քաղաքական քաջարարութիւնը, որոնք նեղութիւն եւ անձկութիւն կը զգան ուղղափառ բարեպաշտութեան գործքերու մէջ, եւ զանոնք կը դատապարտեն։ Արդ՝ թժող անսաւ ով որ կրնայ, իրենց խարերայ խօսքերուն։

Գ. Այսու ամենայնիւ շիկրնար ուրացուիլ, կ'ըսեն, որ բարիդաշտութիւնը իւստ սովորութ հը նէ այն ուժութեան որուն + որ ուղնիւ յանց ուսուշ էն։ Ինչ բան է այն աշխարհքէ բաժնուիլը, այն ամէն բանի մէջ խիզճ ընելը, եւ վախնալը, որ ըլլայ թէ հագուստը քիչ մ'աւելի մերկապարանց ըլլայ, թէարբոնը քիչ մ'աւելի համարձակ, խօսակցութիւնը քիչ

մ'աւելի հաճոյական ըլլայ, այն անէ մը փախչիլն ու հեռանալը, ուր վտանգ մը կը դանուի, եւ չերթալ ուրիշ տուն մը վասն զի աշխարհք կը խօսի, եւ ուրիշ հազարութեկ այսպիսի զերութիւններ, ան ամէն ատեն եկեղեցիներն երթալ գալը, միշտ խոստավաննք ըլլալ, ու հազորդութիւն առնելը, ասնք ժայռեր են, ուր կը զարնուին անոնք, որ ուզգափառութեան ճշգագոյն կրթութիւններու ետեւէն կ'իյնան:

Աս ամէն խոտնավինդոր դժուարութիւններու մանր պատասխան տալու համար առանձին զիրք մը պէտք էր զրել. ինչու որ ամէն մէկը պատշաճաւոր մէկնութիւններ եւ առհմաններ կ'ուզեն. այսու ամենայնիւ գոնէ այնչափ ըսելու համար որչափ ընդհանրապէս հարկաւոր է, նախ աս զիսոզութիւնը կ'ընեմ, որ չեմ ուրանար թէ կրնայ գտնուիլ բարի հոգի մը, որ պարարեն աւելի վտանգներ տեսնէ եւ իր վախերը շափազանց ըլլան. բայց ասոր ճարը կրնայ գտնել խոհեմ խոստովանահայրը զինքը լուսաւորելով. ուստի ուզգափառ բարեպաշտութեան պէտք չէ յանցանք համարուի մէկ քանի հոգւոյ պակասութիւնը (որն որ այնպէս արհամարհէլի բան ալ չէ): Երկրորդ՝ խօսքս անոնց գարձենելով որ այնչափ խոստութիւններուն վրայ կը արտնջան, մէկ ենթագրութիւն մը կ'ուզեմ ընել: Համարէ, թէ ես անոնց արտօւնվներէն շարժելով ոճս փօխած ըլլամ եւ ասանկ վարդապետութիւն մ'ընեմ: Ի՞նչ կեցեր էր, ի՞նչ կայ որ այնչափ զլուխնիդ կը ճայթեցընէր, խղճմուանքնիդ կը շարչարէր, թէ ուր կրնաք երթալ, ուր չէր կրնար երթալ, թէ հոգիներնուդ վտանդ մը կայ թէ չկայ: Խաղացէր, խնտացէր, շարզփազփեցէր, հագուեցէր ձգուեցէր, զուարձացէր, ամենայն ազատութեամբ ինչպէս որ աշխարհքս կ'ուզե: Մի նեղասրտիք այն բարեպաշտական գործքերով, եւ այնչափ ձանձրանալի հոգեւոր կրթութիւններով: Տօնի օրերը պատարագ մը, Զատկին Հաղորդութիւն մը, տարին անդամ մը խոստովաննք բաւական է քրիստոնեայ ըլլալու համար: Թէ ես իմ խօսքս ասանկ յառաջ տանելու ըլլայի, դու ընթերցողդ, որ Առորի հոտ մը չունիս վրադ, ի՞նչ պիտ'որ ըսէիր ինծի համար: Եւ ի՞նչ պիտ'որ ըսէին այն ծանրագլուխները, որոնք այնչափ կ'ողքան Յիսուսեանց անրարդյական թուլութեանը վրայ: Բայց գիտնաս որ, երբ որ գուն այն ամենայն վերը յիշուած դժուարութիւնները յառաջ կը բերես, գուն ալ այս անբարոյական վտանգաւոր վարդապետութիւնը հաստատած կ'ըլլաս, վասն զի ինչպէս որ ես այնպէս սորվեցընելովս յանցաւոր կ'ըլլամ, գուն ալ նոյները պահանջելովդ իզմէ քիշ յանցաւոր չես ըլլար:

Բայց՝ անդամ մը, յայտնի եւ պայծառ խօսելու համար, իրաւուցնէ Յիսուսի Քրիստոսի վարդապետութիւնը ճանչցած չենք ըլլար, թէ որ միտքերնիս չենք դներ, որ մենք թէ հոգւով եւ թէ մարմնով ուրը պէտք է ըլլանք. թէ

մեր պարտքն է մեղաց վտանգաւոր առիթներէն փախչիլը, եւ այս վտանգաւոր առիթներն են, խօսակցութեանց ու կենակցութեանց մէջ աղատութիւնները, անպատշաճ ջռայլութիւնները, դայթ ակղեցուցիչ մերկութիւնները, եւ աշխարհային սէրը. թէ սրտերնուամ մէջ քրիստոնէական առաքինութիւնները պահպանելու համար հարկաւոր է հաւատոյ գործքերուն մէջ զմեզ կրթել. Սուրբ խորհուրդներն ընդունիլ, եւ միշտ Աստուծոյ սուրբ երկիւղին ապրիլ, եւ ինչպէս Առաքեալը կը զբուցէ, ահու դողու մէջ պէտք ենք մեր անձին փրկութիւնը գործել: Այս ամէն բան կատարելը, վախկութիւն, զերութիւն, աւելորդապաշտութիւն չէ, հապա ուղղափառի պէտ կեանք անցընել, աւետարանին հետեւիլ, եւ Յիսուսի Քրիստոսի նմանիլ է. եւ ով որ առանկ չըներ, Խրզնահարութիւն չէ սրտին մէջ զգացածը, հապա իրաւցընէ խղճմասանքին զարնելն է:

Բայց ոմանք նորեն կը պնդեն, ու կ'ըսեն, թէ ու հետապնդութեան նորայի սինէն դուրս է առնել գործելը. գործելու հար ստեռներուն, որ ու կունիւթար չեն ըստ գործելու հերթ հետ ինաւցիները, որ այլու անհզութեամբ է իս իսպառութիւն... Ըստ յառաջ մ'երթար, ինչու որ նորաձեւութիւնը հաս տեղ չունի. ցորչափ որ Յիսուս իր տուած օրենքը կամ փոխած, կամ ի կախ պահած, եւ կամ ջնջած չէ, պէտք է պահենք: Քրիստոնեայք ուրիշ կանոն չունին, բայց միայն Յիսուս Քրիստոս, եւ եթէ բոլոր աշխարհիք ալ հակառակելու դէմ խօսելու ըլլայ, ինք ասոր համար բան չխփաներ: Կենակցելու վրայ առանձինն խօսիլ ուզելով, որովհետեւ բաները մեծցընել չէ իմ կամքս, կը չնորհեմ թէ մարդ կարող է որոշուած առհմանի մէջ աշխարհիքի վրայ ապրիլ, եւ առանց խղճմասնքը ծանրացընելու աշխարհիքիս հետ վարուիլ. բաւական որ ի գործ դրուին այն հարկաւոր զգուշութիւնները, զորն որ իմաստուն շափառութիւնը եւ առաւել եւս իմաստուն երկիւղածութիւնը կ'ազգեն, ինչպէս կ'ըսեն Աստուծմէ վախցող լատ անձինքներ: Բայց թէ կարելի բան է ամէն տեսակ անձի հետ ընտանութեամբ վարուիլ, այնպիսի կարաւներու, խնջյցներու, թէ առարոններու մէջ գտնուիլ, ուր որ հագուստները յայտնի դայթակղեցուցիչ, խօսակցութիւններն անառակ, տեսիլներն անբարոյական են, եւ հոգւոյ վեաս մը շտալ, եւ աս ալ մինակ սարին անզամ մը խօստովանելով եւ Աստուած զիտէ ինչպէս հաղորդելով՝ ոչ ես, ոչ դուն, ով ընթերցող, երբեք կրնանք համոզուիլ, երր որ ժամանակին փոփոխութիւնը մարդու ընութիւնը եւ իրերը փոխած չէ, երիտասարդութեան վրայէն կիրքերը վերցուցած չէ, զեղեցկութիւնը առանց հրապարակներու, խօսակցութիւններն առանց համոզուելու, անառակութիւնները առանց մոլորեցընելու, եւ մէկ խօսքով, բոլոր մարդիկ ապուշ եւ ան-

զգայ ըրած չէ։ Ասոր համար ըստ հոգեւորականութիւն, ըստ շափազանցութիւն որշափ որ կ'ուզես, երբեք կարող չես ընելու, որ հարկաւոր ըըլսայ այն ետ քաշութիւն, այն զգուշաւորութիւնը, այն վտանգներէն փախչիլը, այն բարեպաշտութեան կրթութիւնը, որ յատուկ է կրած անուննին ճանչցող ուղղափառներուն։

Ասով երկու կարգի անձինք պէտք են լուսաւորութիւն որուն որ առանձինն հարկաւորութիւն ունին։ Ոմանք՝ եթէ շաբ կամբով ալ չէ նէ՝ զոնէ անխօրհրդարար մեծ փութով մը կը յանձնեն, որ ջերմեռանդութեան շափը շանցնի, եւ ասոր մէջ շատ յառաջ չերթքուի ինչու որ՝ ասոնք դիւրաւ չեն կրնար զանազանել թէ ինչ է շափազանցութիւնը, եւ ինչ է եռանդը, եւ որովհետեւ կիրքը ու աւելի եւս աշխարհքի սէրը զիրենք կը կոյրցընէ, ասոր համար շափազանց կը համարին ան բանը, որ ստուգիւ անանկ չէ, եւ այսպէս կը հեռացընեն ճշմարիտ բարեպաշտութենէ զանոնք, որ անոր ուղղութիւնը ճանչցած են։ Թէ որշափ մահառիթ է ասոր ազեցութիւնը շիկրնար ըստուիլ։ Եթէ ասոնք յայտնապէս Լուտերականութիւն կամ անտառաւածութիւն քարոզելու ըւլսցին, զօրութիւն մը չէին ունենար, ինչու որ ամէն լսողները զզուելով եւ զայրանալով կը փախչէին։ բայց ասոր հակառակ այն շափաւորութիւնը եւ այն իմաստութեան գոյննը, որով իրենց՝ աստուածային պատշաճանց մէջ դազնութիւնը կը ծածկեն, անանկ կը կարծեցընէ, թէ մինակ բարի վախճանով կամ գուցէ նաեւ ճշմարիտ բարեպաշտութեան օգտին համար կը խօսին, եւ այսպէս կը համոզցընէ ու կը մոլորեցընէ։

Ես հրապոյրն արմատէն կը չորցընէ ճշմարիտ բարեպաշտութիւնը։ Ինչու որ՝ շափաւորութիւնն եւ ընտրողութիւնը ցուրտ հով մը նէ, որ ամէն եռանդ կը մարէ։ Կրօնը ստուգիւ մինակ զգածմունք եւ սէր մը չէ ինչպէս կը զրուցեն բարեպաշտականներն եւ զգացողականները, ինչու որ հաւատքի սկզբունք, բանաւորութիւն, եւ պարտք ալ է, ուստի նաեւ զգածման ու սիրոյ հետ կը միանայ։ Արդ ով երբեք ըստ, որ զգայութիւնը ունիփով եւ սէրը դրամակշռով կը շափուի։ Եւ գուն իսկ չես տեսներ որ, եթէ սրտէն իր ուժդնութիւնը եւ իր յարձակումը կը վերցընես նէ, անմիջապէս իր սէրը կը բառնաս։ Չկայ այնպէս խիստ վտանդաւոր բան մը, ինչպէս այնչափ ստէպ շափաւորութիւն քարոզելը, եւ անդադար աղաղակելը թէ կրօնը աղէկ է, բայց

Երկրորդ կարգի մարդիկն, եւ տիկնայքն անոնք են, որոնք առ աշխարհքիս ճշմարիտ առարեալները կը ձեւանան։ Ասոնք՝ հազիւ թէ անձ մը կը տեսնեն (դեռ անչափահաս է կամ ամուսնացեալ փոյթերնին չէ), որ քիչ մը աշխարհքէս հեռու կը պարտի, որ շուզեր հագուիլ ձգուիլ աշխարհքիս բոլոր նորաձեւութիւններով, որ շուզեր ամէն կարաւներու

ամէն թէատրոններու, ամէն կենակցութիւններու վազել, որ կ'ուզէ քիչ մը աւելի եկեղեցիններն, ու Ա. խորհուրդներուն յաճախել, անմիջապէս ետեւէն կ'իյնան, չեն թողուր իր հանգարառութեանը ու բարւոյն մէջ։ Այսօր կ'աղալեն որ առանձին կերակրոյ հրամայէ, վասն զի առ եւ ան բարեկամները եւ աղքականները հոն կը դանուին, վազը լսելու երաժշտական հանդէս մը կայ, ուր ծանօթ քաջ գուսանուհին պիտ'որ երգէ։ Օր մը եաբը նուազաւոր թատր պիտ'որ ըլլայ, ուր որ նաեւ սքանչելի կաքաւ մ'ալ պիտ'որ արուի, եւ եաբը կատակերգութիւն մը, ուր որ ծաղրածու մը կայ, որ ամէնը խընտալէն կը ճամփեցնէ։ Անկից եաբը պարահանդէս, անկից եաբը դիշերական նուագ, անկից եաբը գիշերական հսկում, մէկ խօսքով, միշտ պատրաստ են հազար ու մէկ զբօսանքներու առիթներ առ կամ ան տան մէջ, ուստի որ, կ'ըսեն, պէտք չէ հեռանալ այնչափ անչափ պատճառներու, խորհրդածութիւններու եւ պատշաճութեանց համար։

Եւ թէ այս ամենայն բաւական չեն ըլլար զանիկա համոզցընելու, որ իրենց ետեւէն երթայ, ան ատենը կը սկսին բարի վարդապետի մը կերպարանք մտնել ու խրատել, թէ այն բաններու մէջ ամենեւին գէջութիւն մը չկայ, թէ զոհութիւն Աստուծոյ, իրենք ալ մասնակից չէին ըլլար, թէ որ խիստ համեստ բաններ ըրլացին, թէ նոյնը կ'ընեն առ կամ ան պարոնը, առ կամ ան տիկինը, որոնք որ աղէկ խզմտանք ունին, եւ թէ պէտք չէ սովորութենէ գուրս ելլել, պէտք չէ շափն անցընել, թէ բարեպաշտութիւնը օրինաւոր զբօսանքները չ'արդելեր, թէ ուրիշներուն պէս պէտք է ընել եւ հադուիլ։ Այսպէս եւ ասոնց նման բաններ, այնչափ կը խօսին, այնչափ վրայ կու տան, օր մը այսպէս, օր մը այնպէս, որ հարկ կ'ըլլայ կամ տժգոհութեամբ զիրենք ետ խրկել, կամ բոլորովին աւրուիլ, եւ կամ չկրնալով զիմանալ՝ այս մը ըսել, զօրն որ խզմտանքը եւ բարեպաշտութիւնը չէին ուզեր ըսել։

Գիտեմ, որ ամէնքն առ բաններս միշտ շարութեամբ՝ ընկերը մոլորեցընելու կամքով չեն ըներ, թէպէտեւ կան ումանք, որ առ սատանայական միտքն ալ ունին. շատերը նոյնը կ'ընեն անխորհուրդ բարեկամութեամբ մը. իրենք աշխարհասէր են, եւ կը կարծեն թէ ուրիշն ալ չկրնար զոհութեամբ ապրիլ, թէ որ այնպիսի ունայն զբօսանքները չայցելէ։ Բայց՝ մէծ մասը, ինչպէս շատ անդամ ինծի առ դիտողութիւնն եղած է, նոյնը կ'ընեն ներքին խայթ մը սրտերնեն վերցընելու համար։ Երբ որ ընտիր բարեկամի մը, ընտիր բարեկամուհւոյ մը վրայ երբեմն աշխարհքէս փախչիլ մը, առանձնութեան սէր մը կը տեսնուի, ասիկա բարակ յանդիմանութիւն կու զայ անոր, որ ինք զինքը աշխարհքիս տուած է, եւ անկարդութեամբ աշխարհքս կը սիրէ. արդ այսպիսիններն ինչ-

պէտք է ընեն: Արագէս զի՞ իրենց աշխարհասիրութեանը յանդիմանիչ անձն առջեւնին շունենան, ամէն ջանք ու հնարքը կ'ընեն զանիկա իրենց մեղսակից ունենալու:

Բայց Բնէլ որ ըլլայ ըրածներնուն պատճառը, գժուարին է, որ գործած այնչափ հոգեւոր կարծանումնին կարենան իմանալ: Ինչու որ՝ աշխարհքիս երեսը կան անձինք, որ կամ ետ կը քաշուին այսպիսի հրապոյրներէն եւ բարի կ'ապրին, եւ կամ իրենք զիրենք առթի մէջ կը ձգեն, եւ ասոնց մէջ ոչ մեղքէն փախչիլ եւ ոչ ալ չափը պահել գիտեն: Կան ոմանք ալ, որոնք ծանրապէս շիյնալու ալ ըլլան, այսու ամենայնիւ շատ եղանակաւ վնաս կը կրեն: Աշխարհք աշքերնին կը կապէ, կիրքերը՝ զիրենք կը խռովէն, միտքերնին կը ցրուի, բարեպաշտութենէ եւ ջերմեանդութենէ կը պազին, ազօթելու յօժարութիւնը կը կորսընցընեն, եւ հաճոյքներ փընտուելու սկսելէն ետքը, ալ զեղծման ու ապականութեան աահաւն ճամբուն մէջ կ'իյնան: Չեմ ուզեր յիշել այն մէծ շնորհաց ու արդեանց կորուստն որ կ'ընեն, զորոնք որ պիտ' որ վաստըկէին, եթէ այն զրօսանիքներն ու հաճոյքներն Աստուծոյ սիրոյն համար զոհէին:

Աս բանիս մէջ մեծ ծանրակշռութիւն ունին Ս. Օգոստինոսի արցունքներն որ իր Աղիպիոս բարեկամին վրայ սրտի դառնութեամբ կը թափէր: Ասիկա անգամ մը կրկէսի տեսարաններուն հանդիսատես ըլլալու հրաւիրուած ըլլալով, մեծ գժուարութեամբ ելաւ զնաց իր բարեկամներուն խօսքէն շկրնալով անցնիլ, որ զինքն այնչափ կը բռնադատէին: Բայց Բնէլ: Թէ առջի անգամուն ակամայ գացած էր, երկրորդ անգամուն նոյն ակամայութիւնը չկար, ինչու որ բորբոքեալ կիրքէ մը բռնուած էր, ալ չէր կրնար թողուլ, որչափ որ ալ Ս. Օգոստինոս զինքը կը յորդորէր ու կը խրատէր: Արդնոյնը միշտ պատահած է եւ ամէն օր կը պատահի այնչափ այնչափ երիտասարդներու եւ երիտասարդուհիներու վրայ: Խոկզբան ուրիշին կամքը չկոտրելու համար աշխարհքի մէջ կը մոննուի, բայց ետքէն ետ շիկրնար կեցուիլ անձին հաճոյքը կատարելու համար: Մանաւանդ թէ, առանց երկիւզի կրնամ հաստատել թէ, անոնք որ կրօնական կրթութիւնն մը ընդունած էն, ուրիշ կերպ չեն աւրուիր, բայց եթէ աս եղանակաւ: Տեսնեն ուրիշն թէ որչափ հոգիներուն կորստեան պատասխան պիտ' որ տան աշխարհքիս առաքեալներն եւ առաքելուհիները:

Մանաւանդ որ՝ մեր մեծ գժրախտութեամբը բարւոյն շափազանցութիւններու վտանգն ալ հեռաւոր է: Կ'ապրինք հիմակուան ատենս ամէն տեսակ մոլութիւններով փտած ընկերութեան մը մէջ, եւ ժամանակիս երիտասարդները բարեպաշտութեան ամենեւին յօժարութիւն մը չունին, եւ այսպիսիներուն շափաւորութիւն, ու շափազանցութիւններէն

զգուշաւորութիւն կը քարոզուի: Աղէ՛. Ի՞նչ պիտ'որ ըսէիր ինծի, թէ ես երթայի եւ քու ծառաներուոդ այս խօսակցութիւններն ընէի: Լսեցէք ինծի, ծառաներ, արդար եւ իրաւէ, որ դուք զձեզ վարձատրողներուն ծառայէք, բայց կեանքերնիդ փճացընելը, գիշերները քնատ անցընելը, արեանքրտինքի մէջ մտնելը, առողջութիւններնուոդ վեասելը, աւելորդ բան է: Բաներնիդ գործքերնիդ չափաւորեցէք, հանգըստեամբ գործեցէք, երիւրեաւել է լուսաւորութիւն: Աս գէպքիս մէջ ինծի ի՞նչ կ'ըսէիր: Անտարակոյս՝ կ'ըսէիր թէ, աս ալ կը պակսէր, որ դուն գայլիր չափաւորութիւն քարոզէիր իմ ծառաներուս, իբր թէ չէին գիտեր ի՞նչ է չափաւորութիւնը, եւ իբր թէ բնական ծուլութիւնը նոյնը բաւականէն աւելի իրենց սորվեցուցած չէ ու անուորդներու հարկաւորութիւն կայ զիրենք շարժելու: Արդ՝ ինչո՞ւ ուրեմն նոյնը չես ըսեր բարեպաշտութեան չափաւորութիւն քարոզողներուն: Զե՞ս հաւատար որ բնական ծուլութիւնն եւ սեփական զգայուկանութիւնը նոյն չափաւորութիւնը ամենուն կը յանձնէ:

Բայց առանց ասոր ես ուրիշ խորունկ պատճառ մ'ալ ունիմ, զորն որ, կ'աղաւեմ, ընթերցողը աղէկ մտածէ:

Կրօնը գործադրութեան մէջ, եռանդեան աստիճան մը ունենալու շըլայ, դժուարաւ կրնայ իրական բան մ'ըլլալ: Համբաւաւոր Աթաէլ տիկինը բողոքական ըլլալովն ալ կը գրէր թէ, կրօնը կամ ամէն բան է, եւ կամ ոչինչ. եւ եթէ աղէկ իմացուելու ըլլայ աս խօսքն ամենեւին ճշմարիտ է: Ինչու որ՝ կրօնը կամ մարգուն բոլոր միտքը կը գրաւէ ու մինչեւ սրտին խորութիւնը կ'իջնայ, եւ ան ատենը բոլոր կենաց ընթացքը, խորհուրդները, խօսքերը գործքերը կը կարգաւորէ, այնպէս որ, ամէն բանի մէջ կրօնի առաջնորդութիւնը կը տեսնուի, ինչպէս յայտնի կ'երեւայ չէ թէ միայն սուրբերուն, այլ նաեւ աշխարհիս մէջն ալ չատ քրիստոնեայ ընտանիքներու վրայ, որոնց մէջ կրօնն ամէն եղած գործքերուն կանոնն է. եւ կամ վեր ի վերոյ միայն մարդկան մտաց ու սրտին մէջ մտած է, եւ ան ատեն ամենեւին աղդեցութիւն մը շունի, եւ ոչ ալ կրնայ չարն արդելել, ինչպէս նաեւ եւ ոչ բարին կրնայ գործել տալամէն անդամուն՝ որ սաստիկ կիրք մը մէջ կը մտնէ, եւ այսպէս իր ներգործութիւնը զրեթէ ոչինչի կը դառնայ: Եթէ ասիկա ամենուն համար ճշմարիտ է, աւելի եւս ճշմարիտ է անոնց համար, որոնք դեռ երիտասարդական հասակին մէջն են, եւ որոնց վրայ դեռ երեւակայութիւնը, զգայութիւնը եւ բերմունքներն աւելի զօրաւոր են քան թէ բանաւորութիւնը եւ խորհրդածութիւնը:

Անցած դարուս մէջ համբաւաւոր տիկին մը աղջկանց կրթութեան համար տուն մը բացած էր, եւ իր մեծ հանձարովն ու բարի կամքովն՝ որ ունէր, տարիներով փորձեց իր աշակերտուհիները համեստ ու խելացի մեծցընելու: Բայց ինքն 5*

ալ շափազանց բարեպաշտութենէ վախցողներէն էր: "Մենք, կը դրէ ինք իր ձեռքովը, կ'ուզէինք հաստատուն՝ բայց վանդերու նուաստութիւններէն հեռու՝ բարեպաշտութիւն մը, հոգւոյ բարձրութիւն մը, ընատիր սկզբունքներ, խրատներու մէջ ճարտարախօսութիւն մը, խօսակցութեանց մէջ ազատութիւն, ընկերութեան մէջ հաճոյականութիւն, աւելի բարձրագոյն բարեպաշտութիւն մը, եւ փոյթ չտանել մը ուրիշ տներու սովորութիւններուն. ահաւասիկ աս էր, ինչ որ մենք կ'ուզէինք.., այսինքն է՛ ինչ որ հիմա աշխարհիս մէջ կ'ուզեն ամեն բարեպաշտութեան մէջ շափաւորութիւն եւ ընտրողութիւն քարոզողները: Բայց քիչ մը ետքը կ'աւելցընէ, թէ հիմա ինչ բանէ եւ պիտ'որ կենանք: Դառն պտուղներուն փորձն առնելով, առջի գրածներուն բոլորովին հակառակը կը հաստատէ, եւ կ'ըսէ ապէտը է նորէն դառնալ այն ամեն առաքինութիւններուն, ինչ եղանակաւ որ վանդերու մէջ ի գործ կը դրուին, այն առնարանական առաքինութիւններուն, այսինքն է՛ խոնարհութեան, պարկելչութեան, մարրութեան, ամենապարզ, ամենախոնարհ էւ անկեղծ սրբակործութիւններն ընելու, աշխարհէս հեռանալու, ինք զինք արհամարհէլու, զլատուած սիրելու, եւ սուրբ խորհուրդները ստէպ ստէպ ընդունելու եռանդեան: Ասանկ կը դրէր այն ամիկնը. Աստուած տաճ, որ աս ճշմարտութիւնը խօրունկ մը իմանային ամեն դաստիարակներն եւ ամեն դաստիարակուհիները, աւելի եւս ծնողքներն, որոնք կը կարծեն թէ մեծ բան մ'ըրած են իրենց զաւկըներուն կրօնական եւ բարեպաշտական կրթութեանը համար, երբ կէս ժամ կրօնի մէջ կրթել կու տան, եւ սահմանուած վայրկեաններ քանի մը տպուած ջերմեռանգութիւններն ընել տալու կը նային անհաւատավի թեթեւութեամբ եւ անտարբերութեամբ մը: Երանի թէ հասկընային մէյմը, թէ աս որչափ քիչ է եւ որշափ աւելի փոյթ եւ հոգւոյ եռանդ պէտք է պյուղիսի մեծ գործքի մը, թէ որ կ'ուզեն սուրբ վարուց եւ փրկարար գործքերու մեծագին պտուղներն առնուլ: Ինչո՞ւ համար աշխարհիս վրայ կը տեսնուին այնշափ արք ու այնշափ կանայք, որոնք թէպէտ հաւատորով ուղղափառ են, բայց վարքով այնպէս աշխարհատէր: Չափաւոր . . . ընտրող . . . ուղղափառներ են, որ չեն ուզեր շափն անցընել:

Խակ անոնց, որ այսպիսի նախանձաւորներուն ձանձրացոցիշ յորդորանքներէն կը նեղուին, ուրիշ բան չեմ յիշեցըներ, բայց եթէ ան պատասխանը, որ տուաւ իմաստուն եւ ազնուական ամիկն մը ուրիշ մէկու մը, որ չեր դադրեր իրեն ընտրողութիւն յանձնելէն: Տէր, ըստ, քու խորհուրդներէդ մէկն ալ չեմ կատարեր: — Ո՞չ. ինչո՞ւ: — Վասն զի կը տեսնեմ որ, խիստ շատ՝ դուն քեզի համար կու տաս:

Դ. Աւելիանակէն կը մնայ բարեպաշտութեան դէմ նե-

տեղուած վերջին տէղը, եւ այս տէղը կ'առնեն ջերմեանդ անձինքներու պակառութիւններէն։ Չէք տեսներ որ Աւրեանդութուննեան էր իշխան անչին + անհոնիստ, անհոգուր, իշխանը մասր պատղէն կը անչցուի։ Քիչ մը կամաց, այնչափ վճիռներդ տալու մի արտօրար։ Կախ եւ առաջ, ես չեմ ուրանար, որ ջերմեռանդութիւն ցուցընող անձինքներուն մէջ կեղծաւորներն ալ կը գանուին, ասիկա շիկրնար ուրացուիլ։ բայց ինձի կ'երեւայ թէ, շատ անխելքութեամբ նոյն իսկ ճշմարիտ բարեպաշտութեան վրայ կը նետուին անսոնց յանցանքը, որոնք բարեպաշտութեան միայն կերպարանքն ունին։ Ուստի փոխանակ ըսելու թէ ջերմեռանդ անձինքներն ուրիշներէն գէլ են, պէտք էր ըսել, առանց ջերմեռանդ ըլլալու ջերմեռանդ կեղծաւորողները, ուրիշներէն շատ գէլ են։ Եւ ասոր ամէն մարդ կը հաւանէր։ Մանաւանդ որ ասոր նոյն իսկ Առար եկեղեցին համաձայն է, որն որ առաջինն եղած է շանթիւ զարնելու զանոնք, որոնք որ իրենց կեղծաւորութիւններովը քրիստոնէական բարեպաշտութիւնն անարգելի կ'ընեն։

Երկրորդ՝ աս ալ կը շնորհենք, որ ճշմարիտ բարեպաշտութիւն ունեցողներն ալ ամենեւին առանց պակառութեան չեն։ որովհետեւ քանի մը առաքինութիւն ունենալը բոլոր առաքինութիւններն ունենալ ըսել չէ, եւ ծանր մեղքերէն զգուշանալը թեթեւներէն ալ ազատ ըլլալ չինչանակեր։ Բայց աս դէպքիս մէջ Արրուհի թևերեզիայի հետ պէտք է ըսել թէ, ստահակներն իրենց անզգամութիւնը կը ցուցընեն, երբ կը տրտնջան ջերմեռանդ անձինքներու գէմ։ Ինչու որ ինչ պահանջում է աս ըրածնին թէ, մէկը բարեպաշտ ու ջերմեռանդ ըլլալուն համար, անմեղանշական ալ ըլլալու է։ թէ իրենք պէտք են զայթակղիլ, երբ այս անձինքներուն վրայ մարդկային բան մը կը տեսնեն։ թէ պէտք են տրտնջալ, աղաղակել, եւ երթալ՝ հրապարակներու առջւն հանել ասոնց ողորմելիութիւնները։ Ջերմեռանդ անձինքները ջերմեռանդութիւն շունեցողներէն տարրեր բնութիւն չունին։ Արդէն ըրածնին մէծ բան է, որ զիրենք շարշարող կիրքերու գէմ պատերազմելու եւ յաղթելու կը ջանան։ իսկ եթէ փոքր պակառութիւններէն չեն կրնար ազատիւնէ, մեծ անիրաւութիւն չէ մի իրենց անունը վար զարնելն ու անարգելը։

Այնշափ աւելի ծանր է աս անիրաւութիւնը, որչափ չեն տեսներ նախատղներն իրենց ամենամեծ անօրէնութիւնները, եւ անանկ սուր աշքեր ունին ուրիշն մանր տկարութիւնները զննելու։ Թո՞ղ յայտնի ըսեն, որո՞նց կողմը ծանրադոյն ոճիրները կը գանուին։ Ջերմեռանդներուն, չէ նէ բանոնք նախատղներուն կողմը։ Տարակոյս շունիմ որ ամէն

մէկուն իր խղճմտանքն անկեզծ պատասխանը պիտ'որ տայ : Եթէ ջերմեռանդ անձինքներն ունին իրենց անհամբերութիւնը, իրենց հետաքրքրութիւնները, սակայն չունին այն կատաղի անիծաբանութիւնները, այն մոլեգին հայհոյութիւնները շրժունքներուն վրայ ինչպէս ստահակներն ունին : Եթէ ունին իրենց ունայնութիւններն եւ իրենց պատուասիրութիւնները, բայց սակայն չունին այն անիծեալ հպարտութիւնը : որ բերաննին մինչեւ երկինք կը բանան : թէ կ'ուզես, կրնան շահախնդիր, ագահ ըլլալ, բայց ստուգիւ անոնցմէ չեն, որոնք տոկոսիքներով եւ յափշտակութիւններով ուրիշին արիւնը կը քամնն : Կ'ըլլան շատախօս, կ'ըլլան հետաքրքիր, բայց անոնցմէ չեն, որ մինակ աշխարհքիս համար կ'ասպրին եւ ամէն զդայական պղծութիւններու մէջ կը շաղուին : Ամբարլութիւնն, անկրօնութիւնը, անհաւատութիւնը, անառակութիւնը իրենցմէ չէ . ասոնք բարեպաշտութիւնն անարգողներուն մեղքերն են : Ասոր վրայ կը կոչեմ ամէն ընթերցողներուն ուղիղ միաքն ու դատաստանը : Միաքը կը ցուցընէ թէ, ով որ ուռեցքներով լի է : ուրիշին կոծիծին պէտք չէ նայի, եւ թէ յառաջ քան ուրիշներուն գէմ բերանը բանալը, պէտք է նայի թէ իր տանը մէջ բաներն ինչպէս են :

Այսու ամենայնիւ՝ ջերմեռանդ անձինքներուն պակութիւններն ալ այնշափ աւելի երթալով կը նուազին, որշափ աւելի ճշմարիտ բարեպաշտութիւնը կ'աւելնայ, ինչպէս փորձը կը յայտնէ : Եւ աշխարհք, որշափ ողորմելի ալ ըլլայ, աս բանիս նշանաւոր օրինակներ կ'ընծայէ : Ո՞վ է, որ չինանշար իր քաղաքակիցներուն մէջ այնշափ զարմանալի կանայք, որ բոլոր օրը կեանքերնին իրենց անգութերկանը հետ կռույ մէջ են, այսու ամենայնիւ գիւցազնական համբերութեամբ տարիներով ամէն բանի կը տանին, եւ գրեթէ արտաքուստ չեն ցուցըներ կրած այն ծանր խաչերնին, որ մինակ Աստուծոյ յայտնի է : Ո՞վ է, որ չէ ճանշցած նաեւ այն գժրախտ ամուսինները, որոնց գիմացը անօրէն կին մը ելած է, որուն հետ կեանք վարելը իրաւցընէ գժոխք է, այսու ամենայնիւ Աստուծոյ սէրն ասիկա իրենց գրկարար քառարանի մը կը դարձնէ : Ո՞վ է գարձեալ որ չէ ճանշցած այն երիտասարգներն եւ այն օրիորդները, որ մինչեւ հօրերնուն տանը մէջ ծանր վտանգներով պաշարուած են, բայց ամէն հրապոյրներու գէմ հաստատուն կը կենան : Բայց ըսէ ինծի այսպիսի անձինքները որոնց մէջ տեսած ես, ջերմեռանդներուն թէ աշխարհասէրներուն : Անոնց մէջ, որոնք Եկեղեցւով կը մսիթարուին, ազօթքով, խոհեմ խոստովանահօր խրամներով, եւ սուրբ Հաղորդութեամբ կը զօրանան, չէ նէ անոնց մէջ, որոնք որ ասոնցմէ հեռու կենալով խելքերնին մոքերնին աշխարհքիս, անոր ունայնութիւններուն եւ հանդցքներուն տուած են : Ասոր պատասխանը թուղարքն ամէն մորդ իրեն տայ, եւ թողարքնէ,

որ բարեպաշտութիւնը մարդու սիրով լիճնչեր, հապա բանի մը
կը ծառայէ, եւ վերջապէս ուրիշ զօրութիւն մը չունի նէ,
գիտե՞ս ինչ բանի կ'օգնէ, համբերութեամբ տանելու բարեպաշ-
տութեան վրայ խնդացողները:

Գ Լ Ա Խ Խ Լ Է :

Պաշտամունք :

Ա. Ժազդովուրդը հացի կարօտ է եւ ոչ թէ տօներու: — Բ. Հանգիսու-
թիւններու համար արուած տատկը աղքատներուն կրնար բաշխուիլ: —
Գ. Ի՞նչ բանի կը ծառայեն այնշափ եկեղեցիներ:

Աւղղափառ եկեղեցւոյ մէջ Աստուծոյ ընծայուած մեծա-
րանքներուն որպիսութիւններէն զատ, ասոնց յաճախութիւնն
ալ սմանց աշքին գէշ կ'երեւայ, ուստի վար կը զարնեն եւ
կ'արհամարհէն տօներու բազմութիւնը, որով մարդիկ գործ-
քերնէն ետ կը մնան, եկեղեցիները զարդարելու շռայլութիւնը,
եւ նոյն իսկ եկեղեցիներուն հարկաւորէն աւելի շատութիւնը:
Այսպէս ամէն բանի գէմ, որ սուրբ Եկեղեցին կը գործածէ,
թնդանօժնին ուղղած բերաննին բացած անդադար կ'աղաղա-
կէն: Ժողովուրդը հացի կարօտ է, կ'ըսեն, չէ թէ տօներու: Չէր
կրնար աղքատներու տրուիլ այնշափ ստակը, որ փուծ եւ աւե-
լորդ զարդերու կը ծախուին: Ի՞նչ հարկաւորութիւն կայ այն-
շափ եկեղեցիներու, որ անհնարին ստակ կ'արժէն, քանի մը
սակաւաթիւ եկեղեցիներն ալ բաւական էին: Աս կ'ըսեն եւ ա-
մեններին իրենք զիրենք անկրօն չեն համարիր, մանաւանդ թէ,
եթէ երկինք կը լռեն, իրենք զիրենք արդար, շափաւոր եւ աղ-
քատասէր ալ կը համարին: Բայց թէ ի՞նչ պատճառ ունին,
տեսնենք:


Ա. Ժողովուրդը հոցի խորտ է, չէ նէ բռներու: Ոտոյզ
այնպէն է, որ ժողովուրդը աւելի հացի կը կարօտի քան թէ
եկեղեցիներու: Ժողովուրդը թէ մէկուն եւ թէ մէկալին կարօտ
է Յիսուսի Քրիստոսի խօսքին նայելով. ինչու որ՝ մարդ չէ թէ
մինակ հացով կ'ապրի, հապա նաեւ ամէն խօսքով՝ որ Աստու-
ծոյ բերնէն կ'ելլէ: Կարօտութիւն ունի նիւթական հացի, ու-
րեմն կարօտ է աշխատութեան. կարօտութիւն ունի հոգեւոր
հացի, ուրեմն կարօտ է տօներու: Որտի՞ն նիւթական հա-
ցին կարօտութիւն ունի, եւ Եկեղեցին ալ նոյնը զիտէ, ուր
որ սովորութիւնը տօներու աւելորդ թիւ մը խոժած է, կամ
թէ երկրի մը որպիսութիւնները գէշցած ըլլալով աւելի աշխա-
տութիւն կը պահանջաւի, սուրբ Եկեղեցին երբեք դժուարու-
թիւններուն կարեկից ըլլալու եւ դարման տանելու, բաւական
որ պատշաճ եղանակաւ իրմէ խնդրուի: Բայց ան անարդութիւ-

նը, որով կ'աղաղակեն թէ ժողովուրդը շունի կարօտութիւն առներու, ասիկա թէ Աստուծոյ եւ թէ ժողովողեան թշնամանք է:

Աստուծոյ թշնամանք է, վասն զի՞ երբ որ Աստուած իրաւունք ունի մարդիկներէն փառաւորունըլու, ժողովուրդն ի՞նչպէս կրնայ հարկ շունենալ զինքը փառաւորելու: Եւ եթէ աս վախճանաւ ժամանակ մը շիարուիր նէ՛ ինչպէս է առներու ժամանակը, ի՞նչպէս պիտ' որ փառաւորուի: Առնեւոր անձինքները, եւ որոնք որ ապրելու համար ամէն օր աշխատելու հարկաւորութիւն շունին, կրնան քիչ մը ժամանակ Աստուծոյ ծառացել: Բայց ժողովուրդն որ անգագար աշխատութիւններու մէջ ընկըզման է, եթէ առնի օրերը վերցուի, ալ առիթ մը շունենար իր Աստուծոյ վրայ մտածելու: Ասոր համար ժողովորդեան ըսելը, թէ առներու կարօտութիւն շունի, ըսել է թէ, Աստուծոյ կարօտութիւն շունի:

Ասիկա միանգամայն շնանշնալ մըն է այն ամէն օգուտները, որ տօն օրերը ժողովրդեան կը պատճառէն: Ամէն մարդու համար ալ այն օրերը Աստուծոյ օրեր են, ուստի եւ ճշգիւ ալ Աստուած կը պահանջէ, ինչպէս կը ցուցընեն Սուրբ դիբքերը, սուրբ Եկեղեցւոյ աւանդութիւնները, ամէն ժողովրդոց սովորութիւնները, եւ նոյն իսկ բանաւորութիւնը: անանկ որ աւելի դիւրին է առանց լեզուի ժողովուրդ մը դանել, քան թէ առանց տօն օրերու: Բայց մէկ դի ձգելով ասիկա՝ որուն վրայ ամէն ուղղափառաց քրիստոնէական վարդապետութիւնները կը խօսին, ի՞նչ են առները մասնաւորապէս ժողովրդեան համար: Տօներն են, որ ժողովուրդը չեմ ըսեր բարեպաշտ եւ կրօնաւեր, հապա, զրեթէ զրեթէ մարդ կ'ընեն: Հասարակորեն ժողովրդեան վարած կեանքը թէ դաշտերու վրայ, եւ թէ քաղաքներու մէջ, զինքն աւելի բրտացընելու կը նոյի: Կեանք մը, որ միշտ կոչտ հազերու հետ եւ զործարաններու մէջ ժաղուած է, մարդուն ժամանակ չիթողուր իր միուրը մշակելու, եւ վերնագոյն բաներու բարձրացընելու: Մեծ քաղաքներու մէջ, ուր որ ընդարձակ զործատուններ այնշափ մարդկան բազմութիւն կը ծառայեցընեն, եւ զիրենք բոլորուին մերենական զործքերով կը զբաղեցընեն, ստուգիւ այն մարդիկն աւելի նիւթական, աւելի բիբու ու կոչտ կ'ընեն, ինչպէս Անդղիայի, Բեղդիայի եւ Գաողզիայի զործարանաշատ քաղաքները կը վկայեն: Ուստի առնաց համար տօները թէ ժամանակաւոր եւ թէ հոգեւոր բարիքներ են:

Ժամանակաւոր բարիք են, վասն զի շունչ առնել մըն է իրենց վիճակին անդադար աշխատութիւններէն. շունչ առնել մը, որ խիստ հարկաւոր է, որովհետեւ չկայ մարդ, որ կարող ըրայ տանիիլ այնպիսի անվերջանալի աշխատութեան: Ասիկա անկից ալ յայտնի կ'երեւայ, որ այն գժբախաները, որոնք որ շարաշար սովորութիւն բրած են տօն օրերը գոր-



ծելու, ուրիշ որ մը անդործ կ'անցընեն: Վերջապէս շունչ առնել մըն է, որ բարոյական ազգեցութիւն մ'ունի բոլոր ժողովրդեան կենաց վրայ: Քորմնենէն զբագետին ճարտար դրին աս վերջի տարիներու մէջ ցուցուց, թէ տօնի օրը ինչ է դաշտերու համար. նոյնը համեմատութեամբ մը կրնայ ըստիլ քաղաքներու համար ալ: Բոլոր շարժու մէջ ռամփե ժողովուրդը եւ դեղացին իր աշխատութիւններուն մէջ զբաղած' իր անձին շինայիր, ոչ մարմնոյն եւ ոչ հոգւոյն խնամ կը տանի: Տօնի օրերուն համար կը պատրաստէ իր պատշաճաւունները, եւ այս տօնի օրն է որ զինքը կը վարժեցընէ մաքրութեան եւ վայելլութեան: Կնոջ մարդոյ համար անդադար զրգիռ մըն է գործելու, որովհետեւ չ'ուզեր որ իր զաւկընները տօնի օրերը գծուծ եւ անարգ երեւան: Օրիորդ մը հանճարաւոր կ'ըլլայ, որովհետեւ շուզեր որ իր հաւասարներէն վար մեռյ: Տօնի օր ազգականք՝ բարեկամք իրարու հետ կը տեսնուին. եւ առ է, որ ընտանեաց կապերն աւելի կը զօրացընէ. կերակրոյ քիչ մը առաւելութիւնը, զուցէ նաեւ բազմատեսակ առատութիւնը, եւ ամբողջ օրուան հանդիսարը մարմինը կը ժրացընեն, եւ անոր զօրութիւն մը կը տան վիճակին համաձայն աշխատելու. նոյն իսկ հոգին նոր քաջալերութիւն մը կ'առնէ եւ բոլոր մարդը կը նորոգուի: Կո՞ր բան. այնչափ կ'աղաղակեն ժողովրդեան բարուցն համար, եւ շեն ճանչնար թէ որն է անոր առաջին օգուար: Բայց ստոյգ է, որ ժողովուրդը շունի մէկը, որ այնպէս անկեղծութեամբ եւ ճշմարտապէս զինքը սիրէ, ինչպէս սուրբ Եկեղեցին:

Այսու ամենալինիւ տօներուն այս ամէն երկրաւոր բարիքներն ոչինչ են, երբ հոգեւորները կը մտածենք: Ժողովուրդն ալ ուրիշ ամէն դիւրութիւն ունեցող ունեւորներու նման, հոգի մ'ունի դարմանելու. ուստի՝ իրեն համար ալ հարկաւոր է քրիստոնէի կրօնական կրթութիւն մը, վասն զի անոր հոգին ալ պետք է որ փրկուի: Արդ՝ եթէ տօն օրերը վերցընելու ըլլաս, ժողովուրդն ե՞րբ իր հոգեւորին պիտի նայի: Եթէ նիւթական հացի կարօտութիւն ունի, մեծագոյն եւս հարկաւորութիւն ունի ճանչնալու Աստուծոյ վերաբերած ճշմարտութիւնները, իր հաւատքին վարդապետութիւնները, թէ ինչպէս արդարութիւն ընելու է, ինչպէս պարկեշտութիւն պահելու է, ինչպէս զաւկընները մնաւցանելու է, ինչպէս իր կիրքերը պետք է զսպել: Ասոնց ամենուն համար հարկ է ճանչնալ նաեւ պատճառներն, որ համոզուի, լուլ խրանները, որ յորդորուի, իմանալ ճշմարտութիւններն եւ սկզբունքները, որ զինքը հաստատուն պահեն: Եւ եթէ կիրք ունի, ու վասնագններէն եւ զէշ հրապարներէն ազատ չէ, ուրիշն առանց ասոնց շիկընար ըլլալ: Արդ տօնի օրերը որ ստեղ կը պատահին, այս ամէն հարկաւորութիւններուն մի-

նակ ճար մը կը գտնէ : Աս օրերը կը լսէ ժողովուրդը կենաց խօսքերը, որ թէ պէտ աստուածային եւ բարձրագոյն են, այսու ամենայնիւ դիւրմբանելի բաներ են, որովհետեւ Աստուածային իմաստութիւնն անոնց ըմբռմանն ալ յարմարցուցած է . աս օրերը շափաւոր ատեն մը ազօթքի զբաղելով աւելի բարի եւ ընտիր կ'ըլլայ, եւ երբեմն երբեմն իր յանցանքներէն ալ կը մաքրուի, կը մերձենայ ամենասուրբ Խորհրդին, իր բարքը կ'ուղղէ եւ Աստուծոյ հետ կը միանայ : Տօներու մէջ կը յիւէ թէ Յիսուս իր Փրկիչն է, ամենասուրբ Կոյսն՝ իր Մայրը, Սուրբերը՝ իր փաստաբաններն ու պաշտպանները, եւ անմահութեան գեղեցիկ զեփիւներու մէջ հոգի կ'առնէ : Գիտեմ՝ որ ոմանց աս ամէն խորհրդածութիւնները շահու եւ առուտուրի մեծամեծ եւ բարձրագոյն նպատակներու համեմատելով, չնչին բաներ կ'երեւան . բայց՝ անանկ համարին ինչպէս որ կ'ուղին . մենք ուղղափառքս կը հաւատանք, որ մարդս աշխարհը եկած է մինակ իր հոգին փրկելու համար, եւ չենք կրնար փրկութեան ամէն հարկաւոր միջոցները մեծ շհամարել :

Աւելմն կը հաւատան դուն, կրնայ մէկն ինծի ըսել թէ, ժողովուրդը տօն օրերը աս ըսած հոգեւոր բաներուն կը զբաղի : Չատ պարզամիտ մարդ մը կ'ըլլայիր, թէ ասոր համոզուած ըլլայիր : Չես տեսներ, որ աս օրերն ուրիշ բանի չեն ծառայեր, բայց եթէ զեղիսութեան, դատարկութեան, խաղերու եւ գինետառներու մէջ անցընելու : — Կախ պատասխան կու տամ թէ, ասիկա ընդհանրապէս սուտ է, որովհետեւ թէ քաղաքներու եւ թէ առաւելեւս զեղերու մէջ շատերը նոյն օրերն աստուածային պաշտամանց կրթութիւններու մէջ ալ կ'անցընեն . դնենք թէ ոմանք այն հանգիստութիւններուն հետ անպատշաճ զբօսանքներ ալ խառնեն : Երկրորդ՝ ազէկ միտ դիր ասոր, որ եթէ շատերուն՝ տօն օրերն ինչպէս պէտք է շպահելուն համար, տօները բոլորովին վերցընելու ըլլաս, կը զրկես բուն բարիներն ալ, որոնք ազէկ կ'անցընեն եւ իրաւունք ունին, որ նոյներն իրենցմէ չվերցուին . այնպէս որ՝ չար գործածելու վտանգը վերցընել ուղելովդ, կը բառնաս նաեւ բարի գործելու կարելիութիւնը, որն որ չէ թէ միայն ամէն արդարութեան օրէնքներու, այլ նաեւ խոհեմութեան դէմ է : Բայց ես ալ իմ կողմանէս ասոր վրայ հարցընելու բան մ'ունիմ : Ինչո՞ւ համար այնչափ մարդիկ առները դատարկութեան ու զեղիսութեան մէջ կ'անցընեն : Ա՞կ է դիմաւոր պատճառն այսպիսի անկարգութեան : Եթէ քիչ մ'աւելի զգուշութեամբ պահուելու ըլլային Եկեղեցւոյ օրէնքները, որ այս անկարգութեանց առիթները վերցընել կը հրամայէ, արճանոցները, պանդոկները եւ ուրիշ աս տեսակ ժողովատեղիները դոց պահելով, միթէ ժողովրդեան օգտին համար մեծ բան մ'եղած չէր ըլլար : Բայց բաները, թող որ

քիչ մը յայտնի խօսիմ, բոլորովին ուրիշ կերպ կ'երթան։ Այլեւայլ՝ կամ անզգաստ, կամ շահախնդիր, կամ անկրօն տեսչութիւններ, կ'երեւայ թէ, ուրիշ լաւագոյն բան մը չեն դաներ, բայց եթէ ամէն ճամբռվ՝ տօնի օրերը ժողովուրդը Եկեղեցիներէն ու կրօնական պաշտամունքներէն հեռացընել։ Տօնի օրերը հրաման կը տրուին ամէն կաքաներու, ամէն հանդէմներու, ամէն տեսարաններու, որոնք կարող են բազմութիւնն իրենց ձգել։ Դժբախտ է այն հոգւոց հովիւը, որ ջանայ ասոնց արգելք մը դնել տալու. ինչու որ կամ ցուրտ պատասխան մը, եւ կամ դուցէ սպառնալիք մը պիտ' որ ընդունի։ Տօն օրերը շատ տեսչութիւններ իրենց վճարմունքները կը կատարեն. թէ զօրաց հանդէմները, թէ երեսփոխաններու ընարութիւնները, եւ թէ ուրիշ հազար ու մէկ առանձնական եւ հրապարակական շահերը տօնի օրերուն կը ձգուին ան իշխանութենէն, որ կը պարտաւորէր արգելելու։ Դարձեալ, դարու մը մէջ կը գտնուինք, որ իրը թէ բաւական չեն եղած անկարգութեան հին հրապարակական շահերը տօնի օրերուն հանդէմներու վրայ ալ հնարուեցան տօնի օրերուն հանդէմները, ըստած ընթացները, եւ ահաւասիկ ամէն քաղքէ, շրսեմ ամէն գեղէ արուեստաւորներու, արուեստագետներու, խանութպաններու եւ ստորին մարդկան բազմութիւն մը դուրս կը թափուի, ասդին անդին կը ցրուի, ինք զինքն ուտելու խմելու, խաղալու խնտալու տալու համար։ Հոս չեմ համրեր այնշափ վիածները որ մէկ օրուան մէջ կ'ընեն, բոլոր շարթուան մէջ վաստըկածնին մօխելով ու մեծամեծ շարիք կարօտ ու չբաւոր ընտանիքներուն հացընելով։ Չեմ յիշեր այն սովորութիւնը որ կը ստանան զեղին եւ մոլի կեանիք մ'անցընելու, որով ընտանեաց սէրը կը կորսընցընեն, եւ ալ չեն գըտներ ընտանեկան շափաւոր հանդոյից քաղցրութիւնը։ Ո՞ւր կը մնայ անկից ետքը Եկեղեցւոյ միտ դնելու կարելիութիւնը։ Արեւը ծագած պէտք է որ տնէն ելլեն, հազիւ թէ կը համին, ալ Եկեղեցւոյ վրայ մտածող շիզտնուիր, ամէն մարդ գինուոյ եւ շարագոյն եւս բաներու կը վազէ, մինչեւ իրիկուան դէմ յոզնած՝ եւ ոգելից խմելիքներէն ճնշուած տուն կը դառնան բերաննին հայհոյութեամբ լեցուն, կնիկնին եւ զաւակնին սարսափեցընելու համար։ Եւ ոչ ալ բանը Եկեղեցւոյ զանցառութեան վրայ կը մնայ. ինչու որ ուրիշ շատ անկարգութիւններու դուռ կը բացուի։ Կառապանները, պանդոկապետները եւ ծառաները առաւտատէն կը սկսին գործելու եւ եկողներուն սպասելու, գլուխնին շատ ուրիշ բաներ ունին մտածելու, քան թէ աստուածային պաշտամունքը։ Հազարաւոր անձննը երկաժուռզուոյն ընթացքին երկայնութեամբը կարելիութիւն չունին Եկեղեցւոյ միտ դնելու, որովհետեւ այն օրերը շափէ դուրս զբաղած են։ Ասկից՝ ժողովրդեան ամէն աստիճաններուն մէջ կը տարածի անհաւասլի տգիտութիւն մը

աստուածային բաներու վրայ. ազիտութեան վրայ կ'առելուց
անկից յառաջ եկած բարուց անասնական ապականութիւն մը,
եւ ընկերութիւնն աս կողմանէ հեթանոսական կ'ըլլայ, թէ
չարագունի ալ շիդառնար նէ. որովհետեւ ապականութիւնը
որ քաղաքականութենէ կը ծնանի աւելի գարշահոտ է, քան
բարբարոսութենէ ծագած ապականութիւնը: Աս բաներս կը
գրեմ նէ, չէ թէ յոյս մը ունիմ որ ճար մը պիտի գտնուի,
որովհետեւ չեմ կարծեր, որ հիմակուան ատեններս գտնուի
այն քրիստոնէական քաջարտութիւնը, որ հոգ մը տանի.
հապա որպէս զի գոնէ ամէն մարդ տեսնէ, որ մեր շարիքնե-
րուն պատճառն եկեղեցական օրինաց զանցառութիւնն է, եւ
թէ երբ որ ժողովուրդը տօները աղեկ շիպահեր նէ, յան-
ցանքին մէկ մասը իրեն վրայ շիծանքանար:

Բ. Մէկալ դիմուդրութիւնն եկեղեցիներուն զարդե-
րուն վրայ է: Ի՞նչ հորիւնար է ոյնչու շրտումնէ, ի՞սկէ,
ոյնչու շրտումնէն: Ա-եւի օդուիր լի՛ր ըւշը: Ի՞նչ ոյնիւ-
նեղունիւ ինշոյն սպան աշխատներու որունեւ ըլլը: Աս ընդ-
դիմախօսութիւնն այնշափ հին է, որշափ քրիստոնէութիւնը.
բայց բանն ան է, որ շատերը միտ չեն դներ, թէ այս ընդդի-
մութեան առաջին հնարողը Յուդայ Յիսուսի մատնիչն եղաւ:
Յուդան է, որ Մագդաղենացւյն անուշահոտ ու մեծապին
իւղին Յիսուսի պատույն համար առատութեամբ թափելը
տեսնելով, ձայնը բարձրացուց եւ ըսաւ, թէ շատ լաւ կ'ըւ-
լար, թէ այն իւղը ծախուեր եւ զինը աղքատներուն տրուեր:
Բայց Յիսուս աստուածային Ալարդապեան աս իր աղքատ-
սիրութեանը վրայ շատ չհամեցաւ, մանաւանդ թէ զինքը
յանդիմանեց ու պապանձեցաւ, երբ դարձաւ Մագդաղենա-
ցւյն եւ աղեկ մը զանիկա գովելէն ետքը՝ խոստացաւ թէ,
այն բրած գործը Եկեղեցւյ մէջ յափուեան պիտ'որ յիշուի:

Եւ իրաւցընէ՝ ըստանին գիտե՞ն արդեօք որ սուրբ Ե-
կեցիներուն հարատութիւնն ու փառաւորութիւնը չեն ուզեր
ու վար կը զարնեն նէ, միտքերնէն չեն անցըներ թէ, այս
սուրբ տաճարները Աստուծոյ փառացը համար շնուած են,
եւ ինչ որ անոնց մէջ կը գործածուի, ամէնն ալ Աստուծոյ
պատույն եւ մեծարանքին համար է: Աս մտածութիւնները
միանգամ ու միշտ ասանկ բաներ խօսողներուն ըերանը պէտք
էին գոցել: Աստուծ ամէն բանի գերագոյն Տէրն է, միթէ
արժանի չէ որ այսպէս ճանշցուի ու փառաւորուի: Արդ՝ ու-
րիշ Բ՛նչ կերպավ կը զարնեն ամէն բանէ վեր յարդել ու
մեծարել, եթէ ոչ ընծայելով իրեն ինչ որ երկրիս վրայ
ազնիւ ու պատուական է: Ակունք, մարդարիտ, արծաթ, ոս-
կի, մետարս, անուշահոտ խնկեր, ասոնք ամէնքն ալ այնպիսի
նիւթեր են, որ մենք ուրիշ բաներէն վեր կը համարինք,
ուստի հարկ է, որ նոյներն Աստուծոյ պատույն գործածենք:
Եւ շատ մէկը այն աղայական խօսքը, թէ Աստուծ ասոնց

Հարկաւորութիւն չունի, մասն զի առով կը ցուցընէ թէ պատճառն իսկ չէ հասկըցեր, որուն համար որ այն արտաքին փառաւորութիւնը հարկաւոր է: Չէ թէ Աստուած անոր կարօտութիւն ունի, այլ մեր պարուքը, մեր հարկաւորութիւնն է, որ ունինք զԱստուած, որչափ կարելի է, մեր կողմանէ քիչ անարժանութեամբ պատուելու ու պաշտելու, եւ իրեն ընծայելու ան բանը՝ որով մեր հպատակութիւնը, մեծարանքն ու աէրը աւելլ կ'երեւայ:

Թագաւոր մըն ալ, որ քանի մը որ իր հպատակներէն մէկուն հետ ընտաներար կենակցելու համար անոր տունը կ'իջնայ, հարկաւորութիւն չունի այն փառաւորութեան, որով կը մեծարուի. ինչու որ՝ ամէն բան, թէ որ ուզելու ըլլայ, կրնայ իր պաշտաէն ունենալ. բայց այն հպատակը կը պարտաւորի այսպէս վարուելու, որովհետեւ ասանկ կը պատշաճի հպատակի մը որպիսութեան եւ թագաւորական արժանաւորութեան:

Եւ ասիկա մաաց ընական լոյսն անանկ յայտնի կը ցուցընէ, որ ամէն ատեն, ամէն՝ նաեւ բարրարոս ազգեր աստուածային պաշտամանց մէջ ամէն տեսակ շքեղ եւ փառաւոր հանդէսները կը կատարէին: Հնդկաց փակուները եւ Մեքսիկացւոց տաճարներն իրենց շքեղութեամբը եւ հարստութեամբը Յունաստանի եւ Հռոմայեցւոց կուտուներէն վար չէին մնար: Տաճկաց մզկիթները, Զինաստանի, Թիովեթի, եւ Պարսից պաշտամանց տուները, որչափ այն ազգերուն հանճարը եւ հարստութիւնը կարող է, հոյակապ եւ փառաւոր կը շինուին: Լուսաւոր վկաներ են ըսածներուս աս ամէն ազգերու մէջ քրմբուն ունեցած հարուստ եկամուաները, իրենց պաշտամանց զգեստներուն եւ անօթներուն արտաքոյ կարգի շքեղութիւնը, եւ ոսկեց, արծաթի եւ գոհարներու առաստութիւնը, որոնք որ մինչեւ աս օրուան օրս կը տեսնուին, եւ որոնց մէկ մասն ալ քրիստոնեայ ազգաց թագաւորներուն բով եւ մուտէռներու մէջ կը պահուին: Ամէն ազգ ներքուստ աս զգածմունքն ուներ որ, ինչ որ մաքուր, ինչ որ մեծագին, ինչ որ սուրբ եւ ընտիր է երկրիս վրայ, այն ամենայն աստուածութեան հաճոյական է: Բայց մնիք ասոր աւելի զօրաւոր ցոյցն ունինք հին օրէնքին մէջ, ուր որ ինքն Աստուած ուզեց եւ հրաման տուաւ տաճար մը շինելու, որ բոլոր աշխարհիքիս վրայ առաջին զարմանալիքն ըլլայ, որուն մէջ ոսկին, արծաթը, ազնիւ քարերը, հուսաւէտ փայտերը, քանդակները, գեղեցիկ արուեստներն, ան աստիճանի շքեղութիւն մը կու տապահին որ երբ սուրբ Գրքին մէջ մանր ստորագրուած չէր ըլլար, անհաւատալի բան մը կը համարուէր: Այս ամենայն ինչ է, բայց եթէ յայտնի փորձ մը, որ Աստուծոյ խիստ հաճոյական նն այսպիսի փառաւորութիւնները: Արդ՝ եթէ հաճոյ էր Աստուծոյ հին տաճարին շքեղութիւնը,

որ որ սուրբ բան՝ մինակ Տապանակն է։ Քիչ մը Մահամեա կը պահաւէք, որն որ օրինակ մըն էք մեր խորաններուն վրայ պաշտուած Արրութեան խորհրդին, որպիսի մեծվայելլութիւն, որպիսի փառաւորութիւն պէտք չեն ունենալ քրիստոնէից եկեղեցիները, ուր որ ճշմարտապէս իրազես ներկայ է թագւորաց Թագաւորը։ Ո՞հ։ մեզմէ շատ տարրեր կը զգային մեր նախնիքը, որ այնչափ չքեզ եկեղեցիներ իրենց զարմանալի զարդերովը մեզի թողուցին։

Իսկ եթէ աս պատճառները չեն շարժեր ոմանց սիրաը, որ ամենեւին Աստուծոյ վերաբերած բաներէն համ չեն առներ, եւ միշտ աղքատներուն բարիքը կ'ուզեն փնտաել, կրնայինք իրենց ասանկ պատասխան տալ։ Բարէ, ինչ է պատճառն որ այդչափ ետեւէն կ'իյնաք մինակ Աստուծոյ տներն իրենց զարդերէն մերկացընելու աղքատներուն օգնութեան համելու համար, եւ կը խնայէք այնչափ ուրիշ զարդերու, որ շատ աւելի արժէք ունին։ Ինչո՞ւ չեք աղազակէր թէատրոններու շքեղութիւններուն դէմ, որ տարուէ տարի նորէն նորէն կը շինուին այնչափ քաղաքներու մէջ, մէկը մէկալէն գերազանց, ի վեաս բարի վարուց եւ հրապարակական ու առանձնական տնտեսութեան, ինչպէս ամեն մարդ գիտէ։ Ինչո՞ւ լռութեամբ թոյլ կը տրուին առանձնական տներու մէջ եղած շռայլութիւնները, որոնք օրէ օր աւելի սաստիկանալով, աւելորդ բան չեն թողուոր աղքատներուն բաշխելու։ Ինչո՞ւ եւ ոչ խօսք մը կը զբցուի կանացի շռայլութիւններուն դէմ, որ այնչափ ծանր բեռ մըն են ընտանիքներու, տեսակ տեսակ նորաձեւութիւններուն պատճառաւ, որ ամեն օր նորէն կը հնարուին։ Սուրբ տաճարներուն փառաւորութեան եւ անոնց զարդերուն դէմ կանչվուտելէն յառաջ, քիչ մ'ալ աս անօգուտ ծախքերուն դէմ աղազակելու չէր մի։ Ո՞հ։ ինչպէս կասկածելի է աս՝ աղքատաց բարոյն նախանձաւորութիւնը։

Ակեղեցիներուն շքեղութիւնն այնպիսի շքեղութիւն մըն է որ նաեւ աղքատաց բարոյն կը գտանայ։ Ժողովրդեան այն մասը, որ թէատրոններու, որահներու, ծաղկեալ ակումբներու մասնակից չ'ըլլար, Եկեղեցւոյ փառաւորութիւնը կը վայելէ։ Առամիկը հոն կը մոնէ իրրեւ իր տունը, խորանի երկրպագութիւն կ'ընէ ինչպէս իշխան մը, կը զուարձանայ իր աշքն ան զարդերուն վրայ, կը վայելէ այն տեսութիւնը, եւ քիչ մը մոռնալով իր խրճիթին ողորմելութիւնը, բոլորովին զիզուած շիզգար ինք զինքն երկրաւոր բարիքներէն, ինչպէս յառաջազդյն կը կարծէր։ Այնչափ մեծ է իր գեղին մէջ փառաւոր տաճար մը ունենալուն վրայ զգացած հաճութիւնը՝ որ թէեւ ունեցածն ալ ոչինչ ըլլայ, երբեք շիզլանար իր մէկ գրամն ամեն անզամուն՝ որ խօսք կ'ըլլայ մեծազին սպասով մը զանիկա հարստացընելու կամ զարդարելու։

Եւ չէ թէ մինակ հաճութիւն մըն է որ կը զգայ, հա-

պա ոգուան ալ ունի : Աստուած՝ սուրբ տաճարներուն փառաւորութիւնն առանց խորունկ պատճառներու շուզեց : Զդայարանար պատած մարզուն ուրիշ բան ոյնպէս ազգու շիխոսիր, թնդպէս զդայարանքի տակ թնկածը, ուստի Եկեղեցւոյ ընդարձակութիւնը, խորաններուն փառաւորութիւնը, զարդերուն հարստութիւնը, անօթներուն մեծ զինը, խունկերուն անուշահստութիւնն առաջնն համարներն են որ կը սորդի աստուածութեան մեծութեանը վրայ : — Դաւթի մէկ զեղեցիկ մարզարեսութիւնն է, որ Աստուած իր տանը մէջ պիտ' որ յայտնուի . Աստուած է ունչրէ խրու՛ յայդեկ . եւ ասով կ'ուզէ իմացընել, թէ տանը փառաւորութենեն ընակցն մեծվայելութիւնը կը ճանչցուի : Ճշմարիտն ըսելու համար, մէկը փիլիսոփայ ըլլայ որշափ որ ուզէ, ասկայն շիկրնար շզդու իր անձին վրայ Աստուածոյ զազափարին մեծնալը, երբ որ մեր պլիաւոր Եկեղեցիներուն զանեն սորը ներս կը զնէ : Այն ընդարձակ կամարները, ոյն հազուազիւտ մարմարեսները, ոյն արձանները, նկարները եւ խորանները, որոնց ամենը մէյ մէկ զանձեր են իրենց նիւթեցն եւ շատ անգամ արհետին կողմանէ, քեզի զգալ կու տան, որ հոս բանը մարդկան ոզորմելի մեծութիւններուն վրայ չէ, հապա անրաւ, անհուն, անմահ էակին, Աստուածոյ մեծութեանը վրայ է : Սիրուն՝ ալ շիկրնար անտարբեր մասը առ տեսութեան մէջ, ուր որ միուրը կը յառաջն՝ պէտք է որ կամքն ալ եւ յօժարութիւնն ալ հետեւին : Աւստի հոգին՝ ինք իրմէ ելած՝ յափշտակուած կը զգայ, առանց իր իմանալուն միուրը յԱստուած կը զիմէ, եւ հազարումէկ բարձրագոյն զգածմանըներ հոգին կը զրաւեն, որուիք զուցէ ինք չըմրուներ, եւ ոչ ալ կրնայ մեկնութիւնը տալ : Եւ եթէ ասոնց վրայ առելցընես նաև արարութիւնները, ծէսերը, երգերը, զորոնք սուրբ Եկեղեցին պյապիսի հանդիսութիւններու մէջ ի զործ կը զնէ, եւ ոյն ծանր, դաշնակաւոր երգեռնեներուն ձայնը, քահանապյական զգեստները, վառուած մոմեղէնները, ահաւասիկ բոլոր զգայարանըներդ զուն քեզմէ զերի ըրած կ'ըլլաս աստուածպաշտութեան : Ստոյդ կը զրէր մեծն սուրբ Օգոստինոս իր վրայ, թէ ամենէն քաղցր արցունքները Միլանի մէջ կը թափէի, երբ որ Ա-Ամբրոսիս մեծ եպիսկոպոսը աստուածացին պաշտամունքներն այնպիսի մեծ հանդիսութեամբ կը կատարէր : Մզի իմաստուն եպիսկոպոսը կը հաստատէր թէ, իր առ Աստուած բարձրագոյն վերացութերը իր մայր Եկեղեցւոյն սուրբ պաշտամունքը մէջ անեցած էր : Եւ ամեն տարի Հռոմ՝ շատ պյաղանդներ ներբռուստ կը ցնցուին իրենց մօլորութիւններէն, երբ կը տեսնեն Յիսուսի Քրիստոսի փոխանորդը, որ Աստիկանեան արքունական Եկեղեցւոյն պայծառութեանց մէջ Աստուածոյ քառութեանց զոհը կը մատուցանէ, այնչափ զգայութիւնը ազդուէ կամքը շարժելու : Արդ՝ ասանկ ըլլալով՝ թնդպէս որ շիկրնար

ալ ուրացուիլ, ինչու ուրեմն պղոբմաւթեան անունով կ'ուզեն զրկել քրիստոնեաներն ու ժողովուրդն այսպիսի մեծագին բարիքէ մը, որ գերագոյն կարգի է: Գեշի գործածուած է ուրեմն արծաթն ու ոսկին, որ այսպիսի բարձրագոյն վախճանի մը կը ծառացէ: Ա՛հ, յանդուդն չեմ համարուիր, թէ ըսեմ, որ աղքատաց մէրը Եկեղեցւոյ ատելութիւնը կը ծածկէ այսպիսի կեղծաւոր հրապարակախօսութիւններու մէջ:

Գ. Ակերջապէս ոմանք ալ գէլ կը տեսնեն որ Եկեղեցներն այսուհետ էշ շատնան, երբ որ քիչն ալ բաւական էր: Ասոր վրայ վերն այնչափ խօսելէն ետքը, այսպիսիներուն հոստեղա քանի մը խօսքով կը պատասխանեմ: Մեր նախնիքներուն աշքին առջևն Եկեղեցիներու բազմութիւնն ամեննեւին ծանրութիւն մը չէր, կը բաղձային որ որչափ կարելի է անոնց թիւն աւելցընեն, եւ երբ որ Եկեղեցիներու բազմութիւն կը շնչեին, ուրիշ բան չէին մոտածեր, բայց զՅիսուս ի սուրբ Խորհրդեան իրենց մէջն ունենալու: Բայց հմատ ինչու այնչափ ծանր կու գայ ոմանց: Ահաւասիկ պատճառը, որուն համար նախնի ուղղափառներն այնչափ Եկեղեցասէր էին: Իրենք կը հաւատային, թէ Աստուծոյ ժողովուրդն են, եւ Յիսուսի Քրիստոսի ընտանիքը, եւ զինք իրենց Հայրը ճանչնալով, կ'ուզէին որ միշտ իրենց մէջն ըլլայ: Արդ՝ մենք ալ անոնց պէս Աստուծոյ որդիքը եւ Յիսուսի Քրիստոսի եղբարբը չենք ու պիտի շըլլանք: Անոնք՝ Եկեղեցիներն իրենց մօտ կ'ուզէին, վասն զի իրենց պարագը կը համարէին զոնէ հանդիսաւոր օրերն այցելութիւն ընելու, ուստի եւ կը բաղձային դիւրութեամբ նոյնը կատարելու: Արդ՝ աս պարաւորութիւնը մեզի համար վերցուած է արդեօք, այնպէս որ կարող ըլլանք առանց պաշտաման ասպրելու: Եկեղեցիները կը բազմացընէին, վասն զի կիտեին թէ ասոնց բազմութիւնն ամենասուրբ Երրորդութեան փառքը եւ պատիւը կ'աւելցընէր սուրբ պատարագներուն աստուածացին զոհերովը: արդ՝ մենք ալ նոյն հաւատքն պիտ' որ չունենանք: Միթէ Աստուծոյ փառքն աւելնալուն անտարբեր պէտոք է ըլլանք: Մէկ խօսքով, անոնք Եկեղեցիները կ'ուզէին, վասն զի նոյնները կը սիրէին. ով որ ասոնք աւելորդ կը համարի, ինչ կը նշանակէ, չեմ գիտեր: Ավագ որ հակառակութիւն ունի Խոտընայի մէջ Եկեղեցիներուն աւելորդ բազմութեանը, սիրաը հանդարտ բռնէ, որ աս դարս Եկեղեցիներն աւելցընելու դարչէ: Միայն թէ զգոյշ կենայ շտրանջելու, թէ որ Եկեղեցիներու արուելու ստակը նորանոր մեծաշէն բանաեր, փառաւոր եւ շքեղ զօրանոցներ շնչելու ծախուելու ըլլայ: ինչու որ փորձը կը ցուցընէ որ, ասոնցմէ մէկը պէտք է յանձն առ-

նուլ։ Ո՞հ, թէ բաւական ըլլար աշքը ճակտի վրայ ունենալ տեսնելու համար թէ, որչափ խենդութիւններ աշխարհքի վրայ պակաս կ'ըլլային։

Գ Լ Ա Խ Խ Լ Բ ։

Ք ր ի ս տ ո ն է ա կ ա ն պ ա ր տ ք ե ր ։

Ես ուղղափառ եմ, բայց ի գործ չեմ դներ։

Մինչեւ հիմա զլիսաւորաբար անոնց վրայ խօսեցանք որոնք հաւատոյ գէմ առարկութիւններ, գժուարութիւններ ու ընդդիմութիւններ ունեին։ Բայց կը գտնուին այնպիսիններ ալ, որոնք հաւատոյ գէմ դնելու բան մը չեն գտներ, մահաւանդ թէ ուղղափառ ըլլալուն վրայ կը պարծին ալ, առկայն մինակ առ կ'աւելցընեն, թէ ի դորչ չեն դներ։ այսինքն կ'ուզեն ըսել, թէ ուղղափառ հաւատոյ կրթութիւնները գործով չեն կատարեր։ Աս ըսած ատեննին անանկ ալ կը կարծեն, որ ասիկա ըլլալու բան մը չէ։ Ինչու որ միտքերնին դրած են, թէ երկու տեսակ ուղղափառութիւն կայ. մէկը՝ որ միտնգամայն գործով կը կատարուի, մէկալը՝ առանց ասոր երկուքն ալ խիստ լաւ էն, կ'ըսեն, ի հարկաւորութեան, եւ կրնայ մէկը, ինչպէս որ կ'ուզէ, կամ մէկը, կամ մէկալը ընարել։ Շանցած եմ քանիները, որ աներնուն մէջ մինչեւ երբեմն հոգեւոր դրբեր կը կարդային, եւ տեսակ մը համեստ կեանք կ'անցնէին, բայց աւելի գիւրաւ յանձն կ'առնեին կտոր կտոր ըլլալ, քան թէ Եկեղեցւոյ մէջ մտնել, կամ խոստվանահօր մը քովը մօտիկնալ, ու այնշափ պինդ էին իրենց կարծիքներնուն վրայ, թէ ուղղափառ ըլլալու եւ կրօնի գործքերը կատարելու մէջ ամենեւին կապ մը չկայ։ Արդ՝ թէ որ սկզբունք մը կայ, որ քիչ մը քննութեան կարօտ է, ահաւասիկ ասիկիա է։

Աս է մեր բարեբախտութիւնը, որ այսպիսի պյանդակութիւն մը իմանալու համար մտաց շատ բարակութիւն հարկաւոր չէ։ Բաւական է միտ գնել մինակ իրարու հակառակ խօսքերուն։ Ի՞նչ կը նշանակէ Ես ուղղեցի Եմ, եւ ի՞նչ կը նշանակէ, Ես ի դորչ չեմ դներ։ Ես ուղղափառ եմ կը նշանակէ թէ, ես սույզ Եմ այն մեծագոյն ստուգութեամբ որ աշխարհիս մէջ կրնայ ըլլալ, ինչպէս է հաւատրի ստուգութիւնը, թէ Աստուած իմ վրաս աս կամ ան պարտքերը դրած է. իսկ ես ի գործ չեմ դները՝ ան կը նշանակէ թէ, թէպէտեւ սույզ եմ, որ Աստուած ինծի առ պարտաւորութիւնները հրամացած է, բայց կը համարիմ թէ կրնամ նաև ականջ չդնել Աստուծոյ, որ ինծի կը պատուիրէ։ Մտածէ մը, ընթերցող, առ հակառակախօսութեան տարածութիւնը մը,

նը: Արո՞նք են ամենէն հասարակ արտաքին կրթութիւնները, որ ուղղափառ հաւատքը կը հրամայէ: Ասոնք են պատարագ տեսնել, եկեղեցւոյ աղօթքներն ընել, քարոզ լսել, խոսավանիլ, Սուրբ Հաղորդութիւնն ընդունիլ, պահք ու ծոմպահէլ, եւ քանի մը ուրիշ գործքեր: Ասոնց ամենուն վրայ հաւատքը առանձին կարդագրութիւններ ըրած է, եւ իրքեւ պարտաւորիչ պատուիրաններ հրատարակած է. եւ ով որ ուղղափառ է, նոյններն անանի ալ կը ճանչնայ: Աւրեմ՝ ի մասնաւորի կ'ուզէ ըսել, ինձի հաւատքս սորվեցուցած է, եւ դիտեմ, թէ ինձի հարկաւոր է աղօթքը, վասն զի առանց ասոր զվատուած չեմ պաշտեր, եւ զինքը ոչ վերնագոյն Տէրս եւ ոչ ալ ամէն բարիքներու աղքիւրը կը ճանչնամ, ոչ իմ յանցանքներուս թողութիւն, եւ ոչ ալ շնորհք մը կ'ընդունիմ, մանաւանդ թէ մեծամեծ մեղքերէ ալ եւ չեմ կրնար կենալ. այսու ամենայնիւ, ոչ աղօթքը կ'ընեմ, ոչ ինք զինքս Ըստուծոյ կը յանձնեմ, եւ գլխաւորաբար հեռու կ'ուզեմ կենալ ան աղօթքներէն որ աւելի զօրաւոր են, ինչպէս են Եկեղեցւոյ հասարակաց աղօթքները, որոնց հաւատացեալ ժողովուրդը մասնակից կ'ըլլայ:

Կ'ուզէ ըսել. իրքեւ հաւատք կը ճանչնամ եւ կ'ընդունիմ, որ Յիսուս Քրիստոս իր Եկեղեցւոյն մէջ զո՞ւ մը հաստատած է, եւ հրամայած է, որ անոր ամենքն ալ մասնակից ըլլան, որովհետեւ ան մինակ նոր օրէնքին զոհն է, ան մինակ Աստուծոյ հանոյական պատարագն է, որ կարող է զինքը մեզի հետ հաշտեցընել, եւ երկինքեն ամէն շնորհքներն իջեցընել. այսու ամենայնիւ, ամեննեւին ոչ քիչ՝ ոչ շատ չեմ ուզեր ներկայ ըլլալ, ինչ որ ըլլան այնչափ խորհուրդները:

Կ'ուզէ ըսել. կը ճանչնամ եւ կը խոստովանիմ թէ Աստուծոյ խօսքը կամ քարոզատուութիւնները միջոցներ են, որով Աստուծոյ հասարակ նախախնամութիւնը հաւատացելոց սրտին կը խօսի, զանոնք կը խրատէ, կը զօրացընէ, զեղջի կը բերէ, մոլութիւններէն կը հեռացընէ, առարինութիւններու կը քաշէ: այսու ամենայնիւ, թէ այէտեւ հաւատքս ալ ասանկ անտարակուուելի սորվեցընէ, բայց ես չեմ ուզեր ի դործ դնել:

Կ'ուզէ ըսել. ստուգիւ հաւատքս ինձի կը սորվեցընէ, թէ պարտաւոր եմ իմ մեղքերս ապաշխարութեան գերագոյն առենին ներքեւը դնել, թէ առանց ասոր երքեք չեմ կրնար թողութիւն գտնել, եւ թէ մեղաց մէջ ապրելովս, կրնամ, ամէն բռագէի մէջ դժոխքին անզունդը գլորիլ, ինչպէս կը տեսնեմ, որ այնչափներուն կը պատահէի, որոնք անզգաստ կը մեռնին. սակայն ինչ որ ըլլայ, ամեննեւին կամք շունիմ առ պարտքս կատարելու, եւ ոչ երքեք ապաշխարութեան առենին առջեւը կ'ուզեմ ելլել, փոյթ չէ թէ հոգիս կորսընցընեմ:

Կ'ուզէ ըսել. հաւատքէս կը ճանչնամ որ Յիսուս

Քրիստոս իր իմ վրաս ունեցած այնշափ սիրոյն համար առաւածային սիրոյ խորհուրդ մը հաստատեր է, որով ինք զինքը ինձի կ'ուզէ տալ եւ ինձի հետ միանալ անձառելի եղանակաւ, թէ աս սուրբ Խորհուրդին մէջ ինձի իր առաւածային անհատնում շնորհաց գանձերը պատրաստեր է, եւ թէ զինքն աս ամենապանչ խորհրդին մէջ ընդունելովս իմ յաւիտենական երանութեանս գրաւ մը կ'ընդունիմ. այս ամենայնիւ, թէպէտեւ չեմ կրնար տարակուսիլ աս ամեն ճշմարտութիւններուն վրայ ուղղափառ հաւատոքը գաւանելուս համար, բայց երբեք պիտօր շհաւանիմ սուրբ խորանին մօտիկնալու, եւ ոչ ալ բանի տեղ կը գնեմ ոչ առաւածային այնշափ գութը, եւ ոչ ալ իմ հոգւոյս յաւիտենական փրկութիւնը :

Կուզէ ըսել, համոզուած եմ եւ դիտեմ իմ հաւատքս, թէ կը պարտաւորիմ նաեւ արտաքին գործքերոց յայտնել սրտիս մէջ հաւատացածներս, այսու ամենայնիւ ուխտ պիտ' որ դնեմ ետ կենալու ան ամէն արտաքին գործքերէն, որոնք որ կրնան յայտնել սրտիս մէջ ինչ ըլլալս: Ասոնք եւ առնց նման ուրիշ շատ բաներ կ'ուզէ ըսել եւ կը նշանակէ աս գեղեցիկ խօսքը, թէ ի ու ուզութու է՛, բայց է հոգն վշ' ուներ: Հիմա՝ կը խնդրեմ բարեմիտ ընթերցազէն, ասկից աւելի անիրաւութեամբ կրնայ մէկը զԱստուածութիւնն անարգել ծաղրել: Թէ ըսելու ըլլայիր, ես տաճիկ եմ եւ ի գործ չեմ դներ, ես անաստուած՝ անհաւատ եմ եւ ի գործ չեմ դներ, առանց տարակուսի ամբարշտութեամբ կը խօսէիր, այսու ամենայնիւ հետեւութիւնը բանաւոր էր: Ինչու որ՝ ով է ան՝ որ ի գործ կը դնէ կրօն մը, զօրն որ առասպել կամ ուստ կը համարի. ով է, որ օրենքի տեղ կը դնէ ան բանը, զօրն որ կը համարի թէ իշխանութիւն չունեցաղէ մը տրուած է: Բայց՝ ճշմարիտ ճանշնալէն ետքը որ ուզդափառ հաւատքը այսպիսի պարտաւորութիւններ վրանիս կը դնէ, ասոնց գործադրութենէն փախչիլը ստուգիւ մոտաց հակառակ՝ մոտածելու, խօսելու եւ գործելու եղանակ չէ մի:

Աս սկիզբը չէ թէ մրայն հակառակախօսութիւն, հապա գործնական անատուածութիւն մըն է. եւ յայտնի է, վասն զի՞ ով որ ինք զի՞նքը ուղղափառ խոստովաննելով՝ ուղղափառ կրօնի պաշտամունքները շիկատարեր, անիկա ի՞նչ կերպով զԱստուած կը պատուէ։ Հրեից հետ սազմոս շիզուցեր, բողոքականներուն ընթրիքին շիհաղորդիր, տաճկաց բամազանը շիպահեր, կռապաշտներուն հետ կռւոքերնին շիպաշտեր, հապա ի՞նչ կ'ընէ։ Ոչի՞նչ՝ ոչի՞նչ։ Աշխարհքին վրայ անասնոյ պէս կ'ապրի, ապագային վրայ հոդ չ'ըներ, հոգւոյն վրայ չիմուածեր. Աստուածոյ պաշտօն մը շընձայեր։ Այսալիսին գաղանամիտ վայրենիներէն ալ չարագոյն է, որ Ափրիկէի եւ Ամերիկայի անապատները կը բնակին, ո-

բոնք որչափ որ ամարդի, բիրտ, եւ անկիրթ ալ ըլլան, այսու ամենայնիւ մինակ բնութեան ձայնին լսելով, որչափ որ Աստուածութիւնը կը ճանշնան նէ, այնչափ ալ կրօնական գործքով մը զինքը կը պատուեն, թէպէտեւ սուտ առարկայ մը Աստուածոյ տեղ կը դնեն, կամ պաշտելու եղանակին մէջ կը սխալին: Եւ աս է, որ զլխաւորաբար կ'ուզենք նշանակել թէ, քաղաքականութենէ յառաջ եկած ապականութիւնը շարագոյն է, քան բարբարոսութիւնը՝ իմաստակութիւններով եւ մոլորութիւններովը շապականներ մինչեւ վերջին նշոյլը, որ բանաւորութիւնը մոտաց վրայ կը ծագէ, ուր որ քաղաքականութենէ յառաջ եկած ապականութեան մէջ՝ նաեւ այս վերջին նշոյլը կը միջնայ:

Բայց ո՞րն է արգեօք ներքին պատճառը, որուն համար ուղղափառ մը ետ կը քալուի արտաքուստ իր ուղղափառ կրօնը ի գործ դնելէն, զորն որ ուրիշ կողմանէ իր պարծանքը կը համարի: Ստուգիւ առանց ծանր պատճառի մը այսպիսի այլանդակ վիճակի մը մէջ ինք զինքը չիկրնար ձգել: Արդ՝ Թսանս մոտագրութեամբ մը քննելէն, եւ աս վիճակի մէջ ողորմելաբար գտնուողներէն շատերուն հարցընելէն ետքը, աս հետեւութիւնը հանեցի, որ առանց տարակուսի կամ ազիտութիւնը, կամ ծուլութիւնը, կամ վարուց յանցաւորութիւնը եւ կամ մարդկային նկատմանըն է զլխաւոր պատճառը: Ոմանց տղիտութիւնը անանկ հաւտացընել կու տայ, թէ ուղղափառութիւնն իրօք այսպիսի ազատութիւն մը իրենց կը շնորհէ, որ բաւական թէ հաւտապալու բաներուն զլուխ ծունդներն աւելորդ են. այս աղէկ են՝ թէ կ'ուզես, բայց հարկաւոր չեն: Ըստվ՝ թէ որչափ ճշմարտութիւնէ կը հեռանան, զրուցելու բան չէ: Ինչու որ՝ ուղղափառ կրօնը, որուն որ հնազանդ ենք կ'ըսեն, չէ թէ միայն տեսական ճշմարտութիւններ կը սորվեցընէ, այլ նաեւ շատ զործնական կրթութիւններ ալ կը հրամայէ, մանաւանդ թէ շկայ այնպիսի տեսական ճշմարտութիւն մը, որ գործնական մասն ալ շունենայ: Օրինակի համար՝ կը սորվեցընէ թէ մէկ է Աստուած եւ երեք անձ ունի, բայց միանգամայն կ'աւելցընէ թէ հարկ է որ աս հաւատքը շատ արարողութիւններուն մէջ, միտութենէ սկած՝ յայսոնի դաւանուի: Կը սորվեցընէ, թէ Պատարագը ճշմարիտ զոհ մըն է, բայց միանգամայն կը հրամայէ աստուածային պատուիրանաւ, թէ աս պատարագին ներկայ գտնուիլը հարկաւոր է: Կը սորվեցընէ թէ Ա. Խորհուրդները եօթն են, բայց նաեւ հաւատացեալներուն կը պատուիրէ, որ որոշած ատեն եւ նշանակուած առիթներու մէջ պէտք են ընդունիլ: Աստուածային պատուիրանաւ պարաւոր ենք խոստովանելու, աստուածային պատուիրանաւ՝ ամենասուրբ Հաղորդութեան խորհուրդն ընդունելու, առ-

տուածայիբն պատուիրանաւ, ով որ աշխարհք մտնել կ'ուզէ, կը պարտաւորի նոյնը կատարել Պատարի խորհրդով. աստուածային պատուիրանաւ հարկաւոր է ծոմապահութիւն, այսպէս ըսէ ուրիշ հաւատոյ արտաքին կրթութիւններուն վրայ ալ: Ուղղափառ կրօնն ասանկ գրուած է, եւ ասանկ ալ պէտք է իմացուի. բան չ'արժեն ըսելը, թէ ես ասանկ չեմ ըմբռներ: Ան պատճառներն որ զմել կը պարտաւորեն զլուխնիս ծանւլու տեսական ճշմարտութիւններուն, նոյները կը պարտաւորեն նաև մեր կամքն՝ արտաքին գործքերն ալ կատարելու: Ինչ աստիճանի որ հաւատոյ մասն են Սուրբ Երրորդութեան եւ Մարգեղութեան խորհուրդները, նոյն աստիճանի ալ հաւատոյ մասն են խոստովանելու, հաղորդուելու, պատարագ տեսնելու պարտաւորութիւնները: Ուստի կը հետեւի թէ անոնք, որոնք որ ուղղափառ ըլլալնուն վրայ կը պարծին բայց նոյնը գործքով չեն կատարեր, խօսքով ուղղափառ են, բայց գործքով չեն. որովհետեւ կարելի չէ հաւատքը կտոր կտոր ընդունելը, վասն զի՞ կամ ամբողջ է կամ ոչինչ. թէ որ չեն ճանշնար աստուածային իշխանութիւնը՝ երբ օրէնքները կը պատուիրէ, ճանշած չեն ըլլար նմանապէս, մինակ հաւատալիքները ընդունելով:

Կան ոմանք ալ որ կրօնական գործքերը չեն կատարեր ծուլութեամբ ու զանցառութեամբ: Երեկուան օրը չեին կատարած, այսօր ալ չեն ուզեր կատարել, եւ որովհետեւ երեկ եւ այսօր չկատարեցին, վաղն ալ չեն կատարեր, եւ այսպէս ամբողջ տարիներ կ'անցնին: Ասոր վրայ իրենց գժուարութիւնը կը ծանրացցնէ կրօնական բան մը չընելու սովորութիւնը, այնպէս որ ալ չեն գիտեր ինչ ընեն: Բայց մեծապէս կը խարուին, եթէ կարծեն որ ասիկա փոքր յանցանք մընէ: Ինչու որ ի՞նչպէս կրնայ փոքր պակասութիւն մը համարուիլ ամենեւին կրօնական պաշտամոնք մը չկատարելու սովորութիւնը, ինչպէս վերն ըսինք: Զանցառութիւն մը, որ կրնայ քաղքի մը կործանումը, բերդի մը կորուսաը, ամբողջ ժողովրդեան մը ժամանակաւոր մահը պատճառել, ստուգիւթեթեւ յանցանք չիհամարուիր. եւ զանցառութիւն մը, որ Վաստածոյ պարտաւոր պատիւը կը վերցընէ, դայթակղութեամբ այնշափ հոգիներու կորստեան պատճառ կ'ըլսոյ, եւ ձեռքէն եկածին շափ աստուածային պաշտօնը երկրիս վրային ջնջելու կը նայի, այսպիսի զանցառութիւն մը կրնայ արդեօք փոքր շարիք մ'ըսուիլ: Ո՞հ, մարդկան կը իռաւցընէ կը խարեն, բայց աս ամեն պակասութիւններն օր մը Վաստածոյ կը ուղին մէջ պիտի կշռուին:

Մանաւանդ որ՝ գժուարաւ ուրիշ յանցանք մը կը գանուի, որ աւելի հակառակի Յիսուսի ամեն դիտաւորութիւններուն, ինչպէս ասիկա: Ինքն Յիսուս այնշափ հոգ ու ինամ ցուցուց որ մնաք գործքով կատարենք այն կրօնը, որ

ինք հրատարակեց, որուն կանոններն ինք տոռաւ, որուն ծէսերն ինք հաստատեց, եւ Եկեղեցւոյ միջնորդութեամբն ի գործ գնելու եղանակը եւ ժամանակը յայտնեց, եւ սաստիկ պատիժներ սպառնացաւ անոնց, որոնք իր կամքը զիսնալէն եարը ի գործ չեն գներ: Խնչպէս ուրեմն, երբ որ Աստուած մը այնչափ ծանրութիւն գրած է ասոնց վրայ՝ անմեղ կրնայ համարուիլ անիկա, որն որ ոչ միայն պաղութիւն, այլ նաև բոլորովին զանցառութիւն եւ անփոյթութիւն կը ցուցընէ:

Տեսակ մը կրօնական արտաքին զործերէն ումանք հեռու կը կենան, վասն զի մեղանչական կեանք մը կ'անցընեն: Ասոնք՝ որ հաւատոյ ճշմարտութիւններուն կը հաւատան, իրենց կողմանէ դժուարութիւն չունին նոյններն ի գործ գնելու: Բայց արգելք դնողը՝ իրենց կիրքերնին է, որուն զերի եղած են: Կը բաղձան խոստովանանքի երթալ, Սուրբ Հազորդութիւնն ընդունիլ, բայց որովհետեւ չեն ուզեր ետ կենալ ագահութեան անիրաւ շահէրէն, վրէժինդրութեան գաղտնի որոդայթներէն, անառակութեան պղծութիւններէն, կամ ուրիշ կիրքերէն, որ վրանին կը դիտեն, իրենք ալ կը զդան որ առանց սոսկալի սրբապղծութիւն ընելու չեն կրնար Քրիստոս Բելիարին հետ, Քրիստոսի սեղանը սատանաներուն սեղանին հետ միարանէլ: Ուստի թէպէտեւ ներքուստ խըզմանքնին կը զարնէ, սիրտերնին զիրենք կը դրդէ կոտրել անդամ այն շղթաները, այսու ամենալյնիւ օրէ օր կը ձգեն, եւ իրօք միշտ հեռու կը կենան:

Ասոնք այնչափ աւելի յանցաւոր են, որչափ որ մորերնին սրտերնուն հետ մեղանից չէ, եւ կը ճանչնան անոր լուսաւորութեամբը, որ Աստուծոյ օգնութեամբը կարող ու պարտաւոր են արգելքները վերցընելու, որ կրօնական գործերը կատարելու չեն թողուր: ԶԱստուած վրէժինդրութեան դրգուելը շատ վտանգաւոր բան է, բայց զինք զրգուելը սովորութեամբ, եւ զրգուելը սատանայցական խոստասրուութեամբ մը՝ տարիներով եւ տարիներով, ինչպէս կ'ընեն, անդամ մը մինակ մեղանչել չէ, իրից սասակութեամբը մեղանչել չէ, արտաքոյ կարգի դէպէք մը չէ. գիտութեամբ, սկզբամբ, որոշեալ կամօք, երկարատեւ անհաւատարմութեամբ մեղանչել է. թէ ասիկա որչափ մեծ անօրէնութիւն է ամէն մարդ յայտնի կը տեսնէ: Գիտեմ որ ասոնցմէ շատերը սրտերնուն մէջ աս գաղտնի յօժարութիւնն ունին, որ թէ անդամ մը կամ հասակնին առնելով կամ պարագաները յարմարելով կարող ըլլան զիրենք կապող շղթաները կոտրել, անտարակոյս պիտի ջանան ամէն պարտքերնին կատարելու, զորոնք ուղղափառ կրօնը կը հրամայէ. բայց աս ալ զիտեմ, որ շատերը շարաւար կը խարսին: Ինչու որ՝ թէպէտեւ չիկրնար ուրացուիլ որ անկեղծութեամբ առ Աստուած դառնալու ըլլան, անկից ընդունելութիւն կը դանեն, որովհետեւ Աստուած արգար է ու աստուածացին ու-

զորմութեամբն ամէն բռպէ պատրաստ է մեղաւորն ընդունելու, երբ խոնարհութեամբ եւ սրտի ցաւով իրեն կը գիմէ. այսու ամենայնիւ շատերը կը կորսուին, իրենց անցած թշուառ կեանքը ողբալու ժամանակ չունենալուն համար, կամ յանկարծական մահուամբ որ վրանին կը համնի, կամ ծանր հիւանդութեամբ, որ խելքերնին կ'առնէ, կամ որ ազգեցութիւն ընելու ժամանակ չիմնար, եւ կամ եթէ ժամանակին ալ ազգեցութիւնն ըլլայ. ընելիքնին չեն զիտեր: Երկար ատեն ամէն կրօնական կրթութիւն մէկդի ձգած ըլլալով, վարժութիւնն ալ կորսընցուցած են արուեստաւորի մը նման, որ տարիներով իր արուեստը ձեռքէն ձգած է ու ալ չիկրնար նոյնը զործածէլ: Այսպէս ասոնք ալ՝ ալ չեն զիտեր թէ ինչ պէտք է հաւտան, ինչ պէտք է յուսան, եւ ինչ պէտք է սիրեն: Կը վախնան, այս, գժոխքէն. բայց ասիկա այնպիսի վախ մը չէ, որ իրենց սիրով մեղաց գէմ ատելութեան շարժէ, եւ այսպէս բաւական չէ իրենց փրկութեանը:

Այսպիսի սրարադաներու մէջ հարկ է որ սիրաը բոլորովին փոխուի, եւ յանկարծ ատէ ան բաները, որ մինչեւ ան ատեն կը սիրէր. եւ սիրէ ան ամէն բաները որ մինչեւ ան ատեն կ'ատէր, եւ աս փոփոխութիւնը շատ գժուարին եւ խիստ է. հարկ է քակել տարիներով հիւսուած ուռկան մը, աս ալ զիւրին բան չէ. հարկ է տրուած գայթակղութիւններուն ճար մը հոգալ, եւ ասիկա ալ ցաւալի բան է. բայց որովհետեւ բարի մահուամբ մեռնելու համար հարկաւոր են, պէտք է որ կատարուին:

Իրենց դարձն աւելի կը գժուարացընէ՝ թէ հիւսութութիւնը որ մարմինը ցաւերու մէջ շարչարելով՝ միտքն ալ աղատ չի թողուր, եւ թէ երկիւզը, որ ունին մերձաւոր մահուանէ, Աստուծոյ գատաստանէն, եւ գժոփիքէն՝ որ առջեւնին բացուած կը տեսնեն եւ որն որ հոգին կը խռովէ: Ասոր հետեւութիւնն ան կ'ըլլայ, որ չեն ըներ ինչ որ պէտք է ընեն, եւ կամ զէլ կ'ընեն, եւ կը ստուգեն ան հասարակաց խօսքը. թէ շիզանուիր այնչափ խելագար մը, որ միտքը գրած ըլլայ վերջապէս իր փրկութիւնը հոգալու. բայց քիշ են այն իմաստունները, որ երբ գեռ ժամանակը ձեռքերնին է. ընեն ինչ որ պէտք է ընել:

Եւ ոչ ալ Աստուած, եթէ զիրենք գատապարտելու ըլլայ, անիրաւութիւնն մը կ'ընէ. ինչու որ ասոնք մեծ մեղաւորներ ու անօրէններ չեն սեպուիր նէ, ալ աշխարհքիս վրայ մեղաւոր ու անօրէն մարդիկ չկան: Մէկ կողմանէ ամենեւին կրօնական գործք մը կատարած շըլլալով բոլորովին Աստուծմէ հեռացած են, մէկալ կողմանէ ալ միշտ մեղաց մէջ սովորած ըլլալով, իրենց կեանքն ուրիշ բան չէ, բայց եթէ Աստուծոյ անարգութեան շղթաց մը: Աստուծոյ արդարութիւնն ալ ուրեմն կը պահանջէ որ պատիմը կրեն. ինչու որ, եթէ

Աստուծոյ ոզարմաւթիւնը, որ ոմանց վերջին վայրկենին մէջ կը չնորհուի, հասարակ բան մ'ըլլար, ամէն մարդ այս զարհուրելի սկզբան կը հետեւէր, թէ աշխարհքիս վրայ սատանայի պէս ապրելու եւ սուրբի պէս մեռնելու է, եւ թէ Աստուած զմեզ ստեղծեր եւ աշխարհքիս վրայ դրեր է, որպէս զի զինքը սիրենք մինակ մէկ վայրկենի մը մէջ, այսինքն երբ աշխարհքէս կը բարձնուինք :

Վերջապէս վերջին եւ գուցէ աւելի ընդհանուր պատճառը, ուստի որ յառաջ կու գայ կրօնական գործքերու զանցառութիւնը՝ մարդկային նկատմանընքն է : Երիտասարդներու համար ստուգիւ մեծ փորձութիւն մըն է կրօնական ներգործութիւնները մէկ դի թող տալը, մանաւանդ երբ որ ուրիշները վրանին կը խնտան : Տղաք տեսնելով որ իրենցմէ մեծերը ոչ ազօթքի եւ ոչ եկեղեցի երթալու փոյթ ունին, իրենք ալ նոյնը կ'ընեն, որպէս զի իրենք ալ մարդու աեղ անցած սեպուին : Տեսակ մը մարդիկ ալ իրենց պատուոյն նախատինք մը կը սեպեն եկեղեցւոյ մէջ երեւնալը, իրեւ թէ իրենք ալ իբրւ լոյս է հարդիւնէ կ'երեւան : Ոմանք՝ խոշոր հանճարաւորները՝ հարկաւորութիւն մ'ունին Աստուծոյ յանդուզն նախատիներն երեւնալու, որպէս զի առիթ մ'ունենան ուրիշներէն տարրեր մարդիկ համարուելու : Մինչեւ կը գանուին նաև ունայնասէր կանայք, որ հոգւոյ վերաբերած բաներու մէջ անհօգութիւն մը կը ցուցընեն, որպէս զի սրբուհի մը կամ կեղծաւոր չհամարուին :

Հարկ չկայ ըսել թէ որչափ են ասոնք, եւ թէ ինչ աստիճանի աշխարհքիս աշքէն ելլելէն կը վախնան : Ամէն մարդ կը տեսնէ որ օրէ օր ասոնց թիւը կը շատնայ, եւ ան աստիճան կը համանին, որ աւելի կ'ընտրեն զողերու, անառակիներու, հարստահարողներու, եւ մինչեւ սրբապիղներու անունն առնելու, քան թէ վերդրանոր ըսուելու :

Բայց ամենէն աւելի միտ դնելու բանը ծանր նախատինքն է, որ Աստուծոյ կ'ընեն : Թէ որ հրէշ է ան որդին, որ ընկերութեան մը առջեւ իր հայրը շուշըքը ճանշնալ, վասն զի անարդ, նուաստ, աղքատ կ'երեւայ . Ի՞նչ պէտք է ըսել այնախիներուն համար, որոնք ան աստիճանի վատութեան հասած են, որ մինչեւ կենաց Տէրը զՅիսուս Քրիստոս՝ չնն ուզեր ճանշնալ :

Աւ պէտք է ըսել, թէ անոր հետ վարուիլ, անկից կախում ունենալը, զինք յարդելը, իրեն հնազանդիլը ոյնպիսի գործքեր են, որ պատուաւոր մարդու նախատինք կը բերեն : Առ ասանկ ըլլալէն ետքը, ի՞նչպէս կ'ուզես որ սորված, ազնուական, զինուորական, պաշտօնատեր, երիտասարդ մարդիկ Յիսուսի Քրիստոսի հետ վարուելու, ազօթք ընելու, իր սունը շատ երթալու, անոր առջեւն ելլելէն եւ զինքն սուրբ խորհրդեան մէջ ընդունելէն յառաջ հոգինին մարքելու խո-

նարհին : Այսպիսի որպիսութիւններու տէր մարդիկ, բնչ զործք ունին Յիսուսի Քրիստոսի, անարդ հիւսան մը հետ : Այնպիսի բարձրաւորին մարդիկ . . . Յիսուսի Քրիստոսի հետ, որ ծառայի կերպարանը մ'ունի : Այնչափ իմաստուն եւ զործունեայ առանձնական եւ հրապարակական զործքերու մէջ մտած մարդիկ Յիսուսի Քրիստոսի հետ, որ երբեք զիտութիւն սորված լունի : Այնպիսի վեհանձն, մեծ եւ զօրաւոր մարդիկ՝ Յիսուսի Քրիստոսի հետ, որ մարդկան նախատինք եւ ժողովրեան անարգութիւնն է : Եւ ովկ կրնայ յանձն առնուլ այսպիսի այլանդակ անարգութիւն մը :

Մանաւանդ որ՝ այսպիսի կրօնական զործքերը պէտք է եկեղեցւոյ մէջ կատարել, այսինքն է՝ արուեստաւորներու, խանութպաններու, գեղացիներու, մուրացկաններու, անարդ կանանց հետ մէկ տեղ, ուղղափառ քահանային՝ այն անարդ եւ զզուելի անձին կառավարութեան տակ եւ անոր զործակցութեամբը : Արդ՝ ասոր ովկ կրնայ տանիլ : Արայէն բուրած գարշահոտութենէն մարդ կը հիւանդանայ : Քաւ լիցի, ասիկա խիստ պահանջում մըն է : Այս, իմ ընթերցողս, թէ հոս աս անարժան հոգիներուն համար մասնաւոր գժոխիք մը պէտք է աղաղակելու լըլլանք նէ, Երբ պիտ'որ ըսենք :

Ողորմելիները . ճանշնային մէյմը թէ ովկ է Յիսուս Քրիստոս, որուն հաւատըրը, կրօնը, անձը, եւ մեծայելլութիւնն այնպիսի անարգութեամբ կը նախատեն . Յիսուս Քրիստոս Աստուծոյ Բարձրելոյ միաժին Որդին, Աստուծ՝ ինչպէս իր Հոյրը, արդար, սուրբ, բարի, հզօր, ամէն աստուծային յատկութիւններով կատարեալ : Գիտենք՝ որ Յիսուս Քրիստոս ամենայն աստուծածային հաճութեանց տէրն ու բերկութիւնը եւ առարկան է, եւ իր պատուղյն ամէն հրեշտակները եւ մարդիկ պէտք են փութալ զործակից ըլլալ : Գիտենք՝ որ Յիսուս Քրիստոս՝ աս աշխարհիքին մէջ, առանց բրած նախատիներուն կը համբերէ, աչք կը գոցէ, որպէս զի՞ կամ ուղղուին յարչափ որ ժամանակը ձեռքերնին է, եւ կամ իր արդարութիւնն աւելի եւս երեւնայ եթէ զիրենք զատապարտէ . բայց ասոր համար ամենեւին իրմէ բան մը ծածուկ շիմնար, ոչ խորհուրդ, ոչ խօսք, եւ ոչ զործք, որոնց համար որ պատասխան պիտ'որ տան : Թող յիշեն որ Յիսուս Քրիստոս կենդանիներուն ու մեռելոց դատաւորն է, որուն առջեւը օր մը զողալով ու սոսկալով պիտ'որ ելլեն, վասն զի՞ իրենց դէմ ամբաւտանութիւնները շեն կրնար ուրանալ, ոչ տալու վճռեն կրնան փախչիլ, եւ ոչ աչ անոր զործադրութիւնն արգելել : Յիշեն որ Յիսուս Քրիստոս յաւիտենական բանտ մ'ունի, ուր իր թշնամիները կրնայ նետել եւ անլուծանելի շղթաներով կապել, ուր որ անմահ որդ մը զիրենք կը կրծէ, եւ անշիշանելի բոց մը կը տանիչ : Յիշեն, որ Յիսուս Քրիստոս յայտնի խօսքերով հրատարակեց թէ, երբեք պիտ'որ ճանշնայ իր

Հօրը քով զանոնք, որոնք որ հոս երկրիս վրայ զինքը շնանցան: Յիշեն՝ որ իր Աւետարանին մէջ մինչեւ վճիռն ալ յայտնած է թէ Ու նույշ՝ Ավա, որով որ պիտի դատապարտէ իր յանդուդն թշնամիները: Յիշեն՝ որ իրենց պատիժները մեղմացընելու շնեն օգներ, ոչ իրենց աս աշխարհը իս վրայ ունեցած, ստահակ ընկերներնուն ծափահարութիւնները, ոչ պատիշներն, ոչ դիւրութիւններն, ոչ հածոյքները, ոչ ազատութիւններն որ ձեռք ձկեցին զՔրիստոս մառնալով: Թու Յիշեն Քրիստոս անդամ մը մահկանացու, անարդ, ծառայ, զոհ եղաւ, աւեկա իր ուղելովն էր, բայց ոչ ինչ յակըտախնիւն համարէշու Դիմեւ հաւասար Հօր. Եւ որովհետեւ ինքն ալ Աստուած ըլլալով Հօր Աստուածոյ հաւասար է, կարող է նաեւ իր աստուածային բերնին մէկ շնչովը ցրուել՝ շնջել այն զզուելի զեռունները, որ ցեխերնուն մէջեն յանդգնութեամբ զլուխնին իրեն դէմ կը վերցընեն: Այսպէս շատերը ջախճախներ է, որ իրենցմէ քիչ մը աւելի կ'արժէին. ուստի իր բազուկը հիմա ալ իրենց դէմ շիդողար, եւ ոչ ալ իրենց բազմաթիւ շոշշերէն կը վախնայ:

Բայց այս ամենայն մէկ կողմը դնելով, վերջապէս ինչ է այն մարդկային ակնածութիւնը, որուն համար կրօնական գործերը կատարելէն կը փախրչին: Ասոր վրայ ուրիշ զլույ մը մէջ արդէն խօսած եմ, հոս մինակ աս կը զըուցեմ, թէ այս ակնածութիւնն այնպիսի անարդ եւ նուաստ արարածներէ խանիլ մըն է, որոնք որ ամենեւին բանի մը անց գրուելու շնեն. վասն զի աստուածային բաները ծաղրողներն ասոնցմէ աւելի շնեն եւ շնեն կրնար ըլլալ: Փորձը կը ցուցընէ, որ ծանրակեաց եւ սկզբունք ունեցող մարդու մը լեզուին վրայ սուրբ բաներու արհամարհութիւն մը երբեք լսուած չէ: Այսպիսին եթէ նաեւ կրօն մը շունենալու գժբախտութեան մէջ ըլլայ, ասոր համար պարծելէն, մանաւանդ կրօնը անարդելէն կը զզուշանայ, ինչու որ՝ ուրիշին սկզբունքը կը յարգէ: Կրօնական կրթութիւնները շարաշար արհամարհողները տեսակ մը անմօրուս խակ երիտասարդներն են, որոնք՝ այնչափ աւելի յանդուդն են սուրբ բաները անարդելու, որչափ զանոնք շնեն ձանչնար: Տեսակ մը ժանա եւ մարմանաւէր մարդիկ են, որոնք ինչպէս Քրիստոս Տէրն մեր կ'ըսէ, ամենեւին շնեն հասկընար թէ ինչ է հոգեւորը. անխելք անհամնար դլուխներ են, որ սնուտի անկրօն, ամբարիշտ գրքերու ընթերցուածներովն ունեցած կտոր մը ըղեղնին ալ կարսնցուցած են: Կանայք են, որոնք կրօնն անկարելի բան կը համարին, վասն զի աւելի կամ պակաս գեղեցիկ հագուստի տակ կողմեակցութիւն ընել մրայն գիտեն: Արդ այսպիսի ապակւանած սերունդի մը մարդկային ակնածութիւնը՝ հաւատայ արտարին գործքերը, Յիսուսի պատիք եւ հոգին կը զոհէ: Սուրբերն այսպիսի ընթացքն ուրացութեան եւ մատնութեան տեսակ մը կը համարին, ինչու

որ ինչպէս Յուղայ մատնեց զՔրիստոս իր թշնամներուն երեսուն արծաթի, այսպէս ասոնք աւելի եւս անարդ գնով զինք կ'ուրանան, այսինքն է ծաղրէ մը, հեղնութենէ մը, խօսակցութենէ մը, նուաստութենէ մը փախչելու համար:

Առ ամեն մինչուել հիմա ըստաներէս կրնաս դուն քեզմ հասկընալ, թէ ի՞նչ կ'ուզէ ըսել աս խօսքը Ե- Ա-Ղ-Մ-Ի-Ն-Ի-Շ, բոյց է Հ-Ր-Դ Ա-Ն-Ի-Ր: Ա-Ա-Ն-Ջ-Ի իմացար թէ, ինչ կը նշանակէ, որպիսի աղքիւրէ կը բղիւէ, եւ թէ ինչ պէտք է համարիս: Ինք իրմէ հակառակախօսութիւն մըն է, որ աղիւութենէ, կամ ծուլութենէ, կամ գէլ բարքէ, կամ մարդկային ակնածութենէ, եւ կամ աս ամեն պատճառներէն մէկանց յառաջ կու գայ. եւ ծանր մատնութիւն մըն է Ցիսուսի: Արդ՝ եթէ սիրտգ կը քաշէ, դուն ալ աս խօսքերն ըսէ:

Գ Լ Ա Խ Խ Լ Թ Ա .

Պատարագ — Քարոզներ:

Ա. Ի՞նչ՝ այնչափ պատարագներ: Ես չեմ կրնար ժամանակս կորոշնցընել: — Բ. Գիտեմ արդեն՝ քարոզիչներն ի՞նչ պիտո՞ր ըսեն: — Գ. Մարդ չիկընար մոտիկ ընել, այնչափ բիրու են:

Առջի գլխուն մէջ յառաջ բերուած պատճառները կը յայտնեն ընդհանրապէս կրօնական գործքերէ փախչողներուն Աստուծոյ դէմ ըրած անիրառութիւնը. բայց աս անիրառութիւնն աւելի սոսկալի կ'երեւայ, երբ որ առանձին առանձին կը մոտածուին մերժուած կրօնական գործքերը: Ինչու որ՝ ասոնց ամեն մէկը՝ աստուածային բարութեան մէյմէկ անձառելի պարգևեներն ըլլալով, ասոնք մերժելը նոր տեսակ ապերախտութիւն մըն է առատաձեռն պարզեւողին դէմ, որ մեզի ասոնք կ'ընծայէ: Գոհ եղիր ուրեմն, ընթերցող, որ քեզի աս բանս յայտնի ցուցընեմ՝ պատասխան տալով քանի մը մասնաւոր ընդդիմութիւններու, որ ասոնց վրայ յառաջ կը բերուին:

Ա. Շատերուն չկատարած գործքերէն մէկն ու առաջինը ասոնի օրեր պատարագ չտեսնելն է, Ի՞նչ այնա՞ Պ-Պ-Պ-Բ-Ի-Ե-Շ: ԶԵՐ իշնոր խանուախ խրսնաշնել: Ասոր հարկ չէ որ, ծանր արդելք մ'ունենան, վասն զի ան ատենը անիկա կրնար իրենց բանաւոր ջատագովութիւն մը սեպուիլ. այս, զանց կ'առնեն առանց բանաւոր պատճառի մը, մանաւանդ թէ ամեն պատճառի հակառակ մինակ ասոր համար, վասն զի ամենեւին կամք չունին պարտքերնին կատարելու: Արդ՝ կրնանք արդեօք հաւատալ, թէ գոնէ մէկ անգամ մը իրենց կենացը մէջ սուրբ պատարագին ինչ ըլլալը մոտածել են: Իրենց պատւոյն համար պէտք է ուրանալ, ինչու որ՝ անոր գոնէ խիստ անկատար

ծանօթութիւնն ալ բաւական էր լեզունին պապաննեցընեւ-
լու, որ սյապիսի անամօթ զրպյ մը լընեն:

Միաբդ դիր աս ճշմարտութիւնը, թէ ամէն առեն ինչ
որ մարդ ի ընական կարգի շնորհքով ընդունած է, ամէնն
ալ Աստուծմէ առած է, ուստի եւ մարդ ամէն ժամանակ
պարտաւոր եղած է զլատուած ամէն բարիքներու ազդիւր
ծանչնալու: Աս վախճանաւ, թէ որ կարելի ըլլար, մարդ կը
պարտաւորէր նաեւ ինք զինքը Աստուծոյ զոհելու, որպէս զի
իր ոչնչանալովը կարող ըլլար Արարչին պարտաւոր եղած շնոր-
հակալութիւնը ցուցընել: Բայց աս բանո շատ պատճառաւ
ապօրինաւոր ըլլալով, նոյն իսկ ընութիւնը մարդուն ինչ
դրդած է: Զոհ մը զոհելու, որ իր անձնական զոհին տեղը
բռնէ, եւ ան զոհին փնանալովը՝ իր ոչնչանալը եւ Աստուծոյ
վերին տէրութիւնը նշանակէ: Աս է ոզջակէզներու եւ զոհե-
րու սկիբզը եւ նշանակութիւնը, ինչպէս իմաստուն Եւսերիս-
սէն ետքը, հաշակաւոր վարդապէտները սորվեցուցին: Եւ ո-
րովհետեւ ընութիւնն ամէն մարդու վրայ նոյն է, սյապէս Ա-
Գիբբը մզզի կը սորվեցընէ, որ հազիւ թէ մարդն ստեղծուե-
ցաւ, զոհերն ալ սկսան:

Առեն անցնելով՝ ուզեց Աստուծոյ իր ընարած ժողո-
վըրդեան աս բանիս վրայ մասնաւոր օրէնքներ տալ: Ի՞նչ ը-
րաւ ան առենը: Ուզեց՝ որ երկրիս երկինքի հետ ունենալու
ամէն հաղորդակցութիւն, մասնաւորապէս զոհերով ըլլայ: Մարդ՝ պարտական է Աստուծոյ շնորհակալ ըլլալու, այն ա-
մէն շնորհքներուն համար, որ միշտ կ'ընկաւնի. ինչու որ՝ ա-
պէրախտութիւնը խորշակարեր հով մըն է որ Աստուծոյ ո-
զորմութեան աղքիւրները կը չուցընէ. ուստի ասոր համար
Աստուծու ուզեց, որ հաստատուի Սուրբ Հաղորդութեան
գոհութեան զոհը: Մարդ՝ հարկաւորութիւն ունի միշտ նոր
նոր օգնութիւններ ստանալու իրեն ունեցած հարկաւորու-
թիւններուն համեմատ. ուստի Աստուծոյ շնորհքներ ողջա-
կէզներ սահմանեց: Մարդ՝ հարկաւորութիւն ունի թօզու-
թիւն ու քաւութիւն առնելու իր մեղքերուն, որ միշտ կը
դործէ, եւ ահաւասիկ քաւութեան ողջակէզ դրուած է: Աստուծոյ գերագոյն մեծայելլութիւնը ճանշնալու եւ զինքը
պաշտելու համար պէտք էր ողջակէզ մը, որ իր ամբողջապէս
փնանալովը ընութեան իր Արարջն առնելը բոլորավին ոչնչա-
նալը նշանակէր: Ասանկ ստուգի հաստած էր անսահման
իմաստութիւնը հին օրէնքին մէջ:

Բայց երբ որ ժամանակներու լրումը եկաւ հասաւ, եւ
Յիսուս խաչի վրայ զոհ եղաւ, իր խոցուած կողէն ելաւ Եկե-
ղեցին, այսինքն է նոր ուխտին ժողովուրդը: Կրնա՞ր արդեօք
տամիկա առանց զոհերու, առանց խորանի, առանց քահանայի,
առանց ողջակէզի մնալ: Ասիկա պատիժ մըն էր, որ հրեից
ազգին վրայ պիտ'որ գար իր անհաւատարմութիւններուն հա-

մար, ինչպէս մարդարէներն ըսած էին, եւ ինչպէս որ ալ կատարուած կը տէսնենք նոյն գժրախաւ ժողովրդեան վրայ, որ առանց տաճարի, առանց սեղանի, առանց զոհերու, եւ առանց քահանաներու մնացած է. եւ ասոր ներհակ մեր՝ հեթանոսներուն մէջ, որ հրէից ազգին պիտ' որ յաջորդէինք, մարդարէներուն ըսածին պէս՝ մէկ ամենասուրբ եւ մեծ նուեր մը Աստուծոյ պիտ' որ ընծայուէր: Արդ աս նուերը ուրիշ բան չէ, բայց եթէ մեր խորաններուն աստուածային զոհը, սուրբ պատարագը:

Հոս' ասիկա ցուցընելու համար բան չեմ գրեր, ինչու որ ասիկա մեր հաւատարին ծշմարտութիւնն է, եւ ես հոս աեզս ուղղափառներու հետ կը խօսիմ. մինակ կ'ուզեմ քեզի յիշեցընել ինչ որ հաւատարնիս աս բանիս մէջ կը տեսնէ, որ պէս զի դուն քեզմէ կարող ըլլաս մտածել անսնց վիճակը, որ այսպիսի աստուածային զոհ մը բանի տեղ չեն դներ ու զանց կ'առնեն: Պատարագը՝ Յիսուսի Քրիստոսի մարմոյն ու արեանը զոհն է, որն որ հացին ու գինուոյն տեսակներուն ներքեւը քահանաներուն միշնորդութեամբն Աստուծոյ կը մատուցուի: Պատարագը՝ Խորչի վրայ կատարուած զոհին մէկ նմանութիւնը չէ, հապա՛ անոր նորոգութիւնն է, անոր կրկնումն է, աս տարբերութեամբ միայն, որ Գողգոթայի զոհը արեան թաթխուած էր, հոս' արեան թաթխուած չէ: Պատարագի մէջ Յիսուս Քրիստոս մեզի համար զոհ ըլլալու վիճակի մէջ կը մտնէ, եւ քահանայագործութեան խորհրդական սուրբ զինք խորհրդական մահուան վիճակի մէջ կը դնէ: Ուստի մինակ պատարագը զոհերու այլ եւ այլ վախճաններուն կը պատասխանէ, եւ ինք մինակ ամէն տեսակ նուերներու արժէքն ունի: Պատարագի մէջ՝ Յիսուս Քրիստոս զոհ ըլլալէն զատ՝ ինք միանդամայն քահանայ է անսահման արժանաւորութեամբ, զորն որ ներկայացընէ:

Պատարագով կը ստացուին ամէն շնորհքները, որ երկինքն երկիր կ'իջնան, եւ անով Քրիստոսի շարչարանաց արդիւնքներուն եւ հասաւցութերուն մասնակից կ'ըլլանք: Պատարագի մէջ այնպիսի մեծամեծ հրաշքներ կը կատարուին, որոնց նմանը լսուած չէ. որովհետեւ Արդին Աստուծոյ հնազանդ կ'ըլլայ մարդու մը ձայնին. իր ծշմարիտ մարմինը եւ ծշմարիտ արիւնը կը ծածկուին խորհրդական կերպարանքներու տակ, եւ ինք Յիսուս Քրիստոս անմառ եւ հրաշալի գոյութիւն մը կ'առնու: Պատարագի մէջ ամէն աստուածային յատկութիւնները գործքի մէջ են, անսահման իմաստութիւնը այսպիսի նոր հնարքներ կտնելով, անշափ բարութիւնը նոյները ուզելով, եւ Ըմենակարողութիւնը ի գործ դնելով: Պատարագի մէջ քահանայագործութեան խօսքերը ըսուելու ատեն երկինք կը բացուի, Յիսուս խորանի վրայ կ'իջնայ, հրեշտակներն ահիւ եւ երկիւղածութեամբ զինք կը պաշտեն, եւ մէկ ամենասուրբ

բոց մը կը ցոլանայ նոյն խորանէն եւ բոլոր մերձականները պատելով՝ կը սրբացընէ։ Ան ատենը երկիր՝ երկնից հետ, մարդկային եւ երկրաւոր բաները գերբնականներու եւ երկնաւորներու հետ, եւ մարդկի Աստուծոյ հետ կը միանան։ Այս անսահման արժէք ունեցող զոհը մարդն իր ձեռքին վրայ ունենալով՝ մեծ վատահութեամբ Աստուծոյ առջեւը կ'ելլէ, զի՞նք կը հաշտեցընէ, օգնական ու բարերար կ'ընէ, եւ արդարութիւնը ողորմութեան համբոյր խաղաղութեան կու տայ անոնց համար, որ երկրիս վրայ կը պատերազմին, եւ կամ քաւարանի մէջ կը մաքրուին։ Ցես ահաւասիկ՝ երկու խօսքով ինչ է պատարագի զոհը։ բայց տես միանդամայն այն մեծ արհամարհութիւնը, որ կ'ընեն Աստուծոյ անիկա բանի տեղ շնորդներն ու անարգողները։ Ցիսուս՝ իրենց համար, ամենէն սուրբ սոսկալի խորհուրդները կը կատարէ, եւ անոնք կ'անարգեն։ Ցիսուս՝ իր իմաստութեան, իր կարողութեան եւ իր սիրոյն ամենէն մեծ եւ սրանցի հրաշքները կը գործէ, եւ անոնք անփոյթ՝ անտարրեր կը կենան։ Ցիսուս՝ անզին եւ ընտրելագոյն շնորհքներով զիրենք կը լեցընէ, եւ անոնք ժամանակ շեն ունենար այս շնորհքներն ընդունելու։ Աս ի՞նչ տեսակ անիբաւութիւն է։

Ընթերցող, մաքիդ մէջ այնովէս համարէ թէ, կենացգ մէջ ամենեւին լսած շըլլացիր աս մեծ ճշմարտութիւնները, եւ ես օր մը, առջեւդ ելլէի եւ ըսէի, եկուր, լսէ ինծի, քեզի մէկ մեծ լուր մ'ունիմ տալու։ Գիտես արդէն, որ վաթունդարէ ի վեր աշխարհքս կը սպասէ ազատողի մը, փրկչի մը, եւ ուսուցչի մը, որ իր շըլթաները քակէ, զի՞նքը գերութենէ ազատէ, եւ փրկութեան ճամբուն մէջ իրեն առաջնորդէ։ Հիմա՝ ես քեզի ստուգութեամբ կը ծանուցանեմ, որ այն այնշափ նահապեաներէն սպասուած, այնշափ մարդարէներէն գուշակուած, այնշափ արդարներէ բաղձացուած անձը՝ վերջապէս երկինքն ինչեր՝ եկեր է, իր դալովը աշխարհքս սրբացընելու։ մանաւանդ թէ՝ արդէն իր առաքելութիւնն ալ՝ կատարած ըլլալով՝ այսօր Գողգոթա պիտ'օր ելլէ, եւ ինք զի՞նքը իր թշնամիներուն ձեռքը տալով, եւ մեր ամենուս համար ինք զի՞նքը զոհէլով, երեք ժամ դառն հոգեվարութիւն քաշելէն ետքը, խաչի վրայ՝ երկինքի եւ երկրիս մէջ տեղը՝ կախուած, իր կենաց ու մահուան գնովը մեր բոլոր պարագերը պիտ'օր վճարէ, իր արեւամբը գժոնիքը պիտ'օր գործէ, երկինք պիտ'օր բանայ, եւ ամենուն համար ալ օր կ'ուզեն ի գործ ածել, յաւիտենական երջանկութեան իրաւունքը պիտ'օր սատանայ։ Եկուր ուրեմն ինծի հետ, ան սուրբ լեռն երինք, եւ ներկայ ըլլանք այս մեծ տեսաբանին։ Արտերնուս մէջ ընդունինք մեռնող Աստուծոյ մը վերջին հառաջանքները, եւ զլիերնուս վրայ այն աստուածային ջերմ արեան կաթիլները, ցաւակից ըլլանք իր վիշտերուն, իր արցունիքներուն հետ մեր արցունիքները խառնենք, եւ երբ որ արեւը խաւարի, եր-

կիբս ցնցուի, լեռները պատռուին, եւ բոլոր բնութիւնը զարհուրելով դողալու ըլլայ այսպիսի մեծ գեղքի մը վրայ, մենք ալ սիրոյ հառաջանք մը ընծայենք Աստուծոյ մը, որ մեր սիրոյն համար կը մեռնի: Աս ենթադրութիւնը օտար բան մընէ, բայց համարէ թէ սառւզիւ ասանկ պատահէր, քու պատասխանդ ի՞նչ պիտ' որ ըլլար: Օրհնեիր պիտ' որ զԱստուծ, որ այնպիսի բարերախտ ատեն մը աշխարհքիս վրայ կ'ապրէիր, որ կարող էիր այսպիսի տեսարանի մը ներկայ ըլլալ, եւ ովոր իր հանգստութիւնը չիկորսընցընելու համար աս ներկայութենէն հրաժարելու ըլլար, այնպիսին չէ թէ մինակ անգութիւնէլ մը, հապա նաեւ ապուշմը պիտ' որ երեւնար: Արդ՝ ի՞նչ որ մինչեւ հիմա ենթադրեցինք, նոյնը մեր ուղղափառ հաւատքը քրիստոնէի մը ճշմարիտ եւ ամենաստղյատ կը քարոզէ: Պատարագը՝ բոլորովին նոյն զոհն է, որ խաչին վրայ կատարուեցաւ, նոյն ողջակէզը եւ նոյն գլխաւոր քահանան: Պատարագէն քաղուած պատուղները նոյն Քրիստոսի շարչարանքներուն ու մահուանը պատուղներն են, որ մեզի համար սահմանուած են: Ի՞նչ է ուրեմն անոնց ըրածը, որ պատճառներ կը վնասեն իրենք զիրենք ասոնցմէ հեռու բռնելու: Դուն քեզմէ դատէ:

Վակից ետքը կարծեմ թէ աւելորդ է պատասխան տալ անոնց, որ պատարագ տեսնելու զանցառութիւննին ժամանակի պակսութիւն մը պատճառելով, կը ջատագովին եւ կ'ուզեն որ քահանան ալ իրենց զաղցութեանը համաձայն պատարագն արտարայ՝ կարծ կապէ: Կատարուած խորհուրդներուն ի՞նչ ըլլալը հասկըցող մը շըսեմ ամբարձութեամբ, այլ յիմարութեամբ միզյն կրնայ պահանջել որ շափէ դուրս արտորալով լննայ: Իր անձին օգուտները տեսնող մարդը շիկրնար արանջել որ շատ երկայն կը տեւէ ան ժամանակը, ուր որ իրեն այնշափ այնշափ բարիւներ կը բխեն: Թէ աղքատ մը քանքատէր որ ժամանակի կորուստ է իրեն մէկ մէկու ետեւէ անդադար ողորմութիւն տրուիլը, ի՞նչ կ'ըսէիր, կը պազէիր կը մնայիր. ի՞նչպէս ուրեմն, շես զարմանար անոր վրայ, որ կը տրունջայ թէ Եկեղեցին, որուն ազօթքները այնշափ զօրաւոր են, իրեն համար երկայն երկայն կ'ազօթէ, թէ շափէ դուրս ի գութ կը շարժէ զԱստուծ՝ ողորմութեանց Հայրը, թէ անոր աւելորդ յարգութիւններ, աւելորդ սէր կը ցուցընէ. Ի՞նչպէս շես զարմանար ան մարդուն վրայ, որ զքահանան կը ստիպէ՝ այն աստուածային սուրբ մարմինը, այն աստուածային արիւնը իր արտորանքովը շարչըկելու, իր անհամբերութիւնը գոհ ընելու համար: Աստուած տար, որ Երրէք շիզտնուէր քահանայ մը որ այսպիսի անբանաւոր բաղձանք մը կատարելու նայէր, ի՞նչու որ՝ մէկանց երկու յանցաւորներ կ'ըլլային, մէկը այսպիսի անիրաւ պահանջմունքներ ընելովը, եւ մէկալը իր սրբապից զիջմամբը:

Բ. Պատարագէն ետքը, մէկաւ կրթութիւնը, որ դը-

բախտութեամբ շատ անդամ զանց կ'առնուի, Ասուածոյ խօսքը՝ քարոզե է:

Ասուած չընէ, որ ոմանք երբեք եկեղեցւոյ մէջ երեւնան, քարոզ մը լսելու, խրատի, քրիստոնէականի, թող թէ առարելութեան կամ արտաքոյ կարգի քարոզատուութեան մը ներկայ գանուելու համար, թէ որ սովորութենէ դուրս առիթմը շըլլար, ինչպէս երբ որ ունայնասէր մը ունայն ճարտարիսութեան զարգերով իր խօսքերուն պայծառութիւն մը տայ, եւ կամ Գրակիկոս մը կամ կատիլնա մը ապատամբութիւն քարոզելով բեմն անարդէ խեղիատակութեամբ: Եւ ոչ ալ, բարէ, պատճառանք կը պակախ իրենց ասանկ գործելու: Արդէն գիտենք կ'ըսեն, քարոզիչն ըսելիքը, ուստի ալ հարկաւորութիւն չունինք լսելու: Բաց ասկից այն կոչտ եւ անհամ խօսելու եղանակը որ քարոզիչները կը բանեցընեն, մեզի զգուաւմ կը պատճառէ եւ չենք կրնար տանիլ: Ասոր համար, ինչպէս կը տեսնես, ինք զինքնին բարերախտ կը համարին որ ասոնցմէ հեռու կը կենան:

Աբրեն էլուն էրին+ ինչ որ +ուշիւ պէտ'որ ըսէ: Ընթերցող, մի վշտանար, թէ որ քու բարւոյդ համար քիչ մը կասկածու երեւնալու ըլլամ: Ասուզիւ ասոնք այնչափ խորունկ տմէն բան սորված են, որ մինչեւ կարող են գիտնալ ինչ որ աւտարանի քարոզիչ մը իրենց պիտի քարոզէ: Ասոր վրայ շինքրնար տարակուասուիլ արգեօք առանց զիրենք անարգելու: Ե՞րբ սորվեցան սրբեմն այդպիսի խորունկ գիտութիւնները: Տղայութեան ատենինին դեռ շատ վարդապետութիւններ իրենց չեին կրնար բացատրուիլ, վասն զի խելքերնին չեր հասներ. շատ պարտաւորութիւններ ալ չեր հրամայուեր, վասն զի հասակնին դեռ չեր տաներ: Եսքէն՝ կը համարիմ թէ, համալսարանի մը նստարաններու վրայ օրենք, բժշկութիւն, կամ քանի մուրիչ գիտութիւններ սորված ըլլան, բայց կրօնի գիտութիւնը Ե՞րբ սորվեցան: Ասոր ներհակ աշխարհի կենակցութեան մէջ շատ մոլորութիւններ լսեցին, եւ կրօնի դէմ նախապաշարումներով տոգորուեցան, բայց առողջ սկզբունքներ, ծանր մոտածութիւններ շտացան: Եւ ով որ իրենց հետ կը խօսակցի՛ փորձով կը տեսնէ, թէ ինչ խեղճութիւն է, այսպիսիններուն բերնէն, որոնք որ քիչ մը բան պէտք եին գիտնալ, այնչափ այլանդակ գաղափարներ լսելը, որ իրենք իրենց խելքերուն մէջ շինած են, քրիստոնէական հաւատոյ վարդապետութիւններուն, անոր հիմունքներուն, անոր պատուիրաններուն, Եկեղեցւոյ որպիսութիւններուն, Արքազան Քահանայապետին իշխանութեանը, Առորբ խորհուրդներուն զօրութեանը, եւ ուրիշ բազմաթիւ հարկաւոր նիւթերու վրայ, որոնք թանձր տպիտութեան պառուղներ անուանելը քիչ է, պէտք է աւելցընել եւ ըսել թէ վատնգաւոր մուլրութիւններ են: Եւ ստուզիւ, նուաստ կնիկ մը որ եկեղե-

յիները կը յաճախէ, շատ անգամ ասոնց կրօնի վարդապետուհի կրնայ ըլլալ: Զարդին ուրեմն թէ զիտեն արգէն, ինչ որ քարոզիչը պիտ' որ ըսէ, վասն զի սուտ է եւ խիստ սուտ թէ զիտեն. ասոր ներհակ համազուբն մեյմը, որ շատ օդակար է իրենց որ ամենէն պարզ ճշմարտութիւններն ալ սորպին եւ լսեն, որպէս զի մոքերնին լուսաւորուելով աեւականէն գործնական կրթութիւններու անցնին:

Այսու ամենայնիւ, այս ամենայն իրբեւ շրսուած համարելով, կ'ուզեմ պատասխան տալ իրենց դժուարութիւններուն: Ըսենք թէ ամէն բան զիտնան, ինչ որ քարոզիչը պիտի ըսէ, ուրեմն ալ հարկաւորութիւն շունին Աստուծոյ խոսքը լսելու: Սուտ է, եւ ամենատուտ: Ասիկա աղէկ իմանալու համար, հարկաւոր է նախ քանի մը խօսք խօսիլ ուրիշ մէկ խորունկի խորհուրդին վրայ, որն որ քրիստոնէական հաւատքը քարոզատութեան նկատմամբ մեզի կը սորվեցընէ: Աստուծ' որ իր շնորհքներուն ազատ տէրն է, կրնայ ուզած թէ ուրիշները դնել զանոնք մեզի պարզեւելու համար: Աւստի' ասանկ ալ՝ հաստատեց որ առաջին սրբացուցումը շունենանք, բայց եթէ ուուրը մկրտութեամբ, շափահամներուն մեղքերը չքառուին, բայց եթէ մինակ ապաշխարութեան խորհրդով, այնպէս որ ով որ աս միջոցներն ու արարողութիւնները ի գործ կը դնէ թօղութիւն կ'ընդունի, ով որ շուզեր կատարել, զրկուած կը մնայ: Կրնար Աստուծ, չեմ ուրանար, ուրիշ կերպ ստհմանէլ, բայց իր իմաստութեամբն ասանկ կարդաւորած ըլլալով, ով որ շնորհք կ'ուզէ, ողէոր է որ աս ճամբաներով ստանայ: Ասիկա այսպէս ենթադրելով՝ ահաւասիկ ինչ կը պատահի քարոզատուութեան մէջ: Ասոնց մէկ տարակուախ մը Աստուծ կրնար մեզի ամէն տեսակ շնորհքներն ընել իր նախախնամութեան հազարումէկ եղանակներովը, այսու ամենայնիւ ուզեց որ հասարակ միջոցներէն մէկն ալ ըլլայ քարոզատուութիւնը: Այսինքն թէ հաստատեց որ երեւելի եկեղեցի մ'ըլլայ եւ ասոր մէջ զըտնուին հոգիներ ու ոչխարներ, որ է ըսել ուսուցիչներ ու աշկերտներ, առաջնորդներ եւ հպատակներ, անոնք զասոնք արածեն Աստուծոյ բանիւը, եւ որուն վրայ հաճեցաւ Աստուծ իր շնորհքները կտպել: Հափիւը քահանան իր ձայնը կու տայ, եւ զանիկայոց ըսեմ, մորդուն ձայնին շնորհք մը կու տայ, եւ զանիկա լուղիներուն սրախն մէջ կը թափանցեցընէ: Դիր՝ որ մէկը երկամթով տեղ մը կրակ տալ ուզէ, ինչ կ'ընէ: Երկամթը բորբոքած հնոցին մէջ կը խոթէ, եւ երբ որ հրաշէկ կ'ըլլայ, ուզած տեղը կը գործածէ: Այսպէս ալ Աստուծ' մը սիրու շարժելու համար, ձեռք կ'առնէ մարդուն խօսքը, որ իրաւցնէ ուր, ցուրտ, ժանգուած երկամթ մըն է, զանիկա կը յշիէ կը

տարցընէ իր շնորհքովը, եւ այսպէս առ աստուածային շնորհքով զօրացած խօսքերը, կը շարժեն, կը կակղցընեն, կը կոտրեն սրախն խստութիւնը, կը դարձընեն զանիկա եւ Աստուծոյ կ'առաջնորդեն: Թէ առ է աստուածային բանին կամ քարոզութեան վախճանը, եւ թէ առ է Աստուծոյ տրամադրութիւնը անտարակուսելի բան է, ինչպէս կը սորվեցընէ Պօղոս առաքեալ թէ մինչեւ հաւատոյ շնորհքն ալ առ միջոցով կը տրուի. Հ—Հ—Դ է լոյ, լոր է բանեն Քրիստոսի. այսպէս սուրբ վարդապետներն ալ կը սորվեցընեն սուրբ դիրքեն առնելով: Ասոր համար՝ ով որ շնորհք կ'ուզէ ընդունիլ, հարկ է որ շատանայ ան ճամբով ընդունելու, որով որ Աստուած կ'ուզէ հաղորդել: Արդ՝ քարոզատուութիւնն ալ, այս հասարակ ճամբաներէն մէկն ըլլալով, հարկ է որ անոր դիմենք թէ եւ գիտցած ըլլանք, ինչ որ քարոզիչը պիտի զրուցէ: Գեղացւոյն մէկը հիւանդութեան մը մէջ իյնալով՝ բժշկին տուած մէկ գեղովը առողջացաւ: Գանի մը տարի ետքը նորէն հիւանդացաւ ուրիշ հիւանդութեամբ մը, բայց յիշելով անդամ մը առած գեղը, նոյնը նորէն տուաւ առանց բժշկին հարցընելու, ու աղեկնալու տեղ հիւանդութիւնը աւելի կը գեշնար, առ գեղքը ետքէն զարմանալով մը բժշկին պատմած ատենը, ասիկա իրեն պատասխան տուաւ թէ, ան գեղը իրեն օգուտ չէր կրնար ընել, բայց եթէ երբ որ ինք կուտար: Արդ՝ նոյնը ես ալ քեզի կը զրուցեմ: Կրնաս գիտնալ եւ շատ աղեկ գիտնալ ան ամէն ճշմարտութիւնները, որ քարոզիչը քեզի պիտօր ըսէ, բայց ան ճշմարտութիւնները մինակ քեզի օգուտ կ'ընեն, երբ որ քարոզիչը կ'ըսէ. եւ պատճառն առ է. որովհետեւ Աստուած իր խօսքին պատիւը պահելու համար քարոզիչին ձայնին հետ իր շնորհքովը կը զուգընթառնայ, բայց բու գիտցածներուդ հետ չ'ընկերանար:

Ան մինակ կրնայ ուրանալ առ հետեւութիւնը, ով որ կը կարծէ թէ աստուածային շնորհքի կարօտութիւն չունի. բայց այնպիսին շնորհաց հարկաւորութիւնը ուրացող հպարտ Պեղագեան հերեաիկոս մըն է. մենք հաս ուղղափառներու կը խօսինք, որոնք հաւատոյ ճշմարտութեամբ կը հաւատան, թէ երբեք առանց աստուածային օգնութեան Աստուծոյ օրէնքները չեն կրնար պահել, երբեք ծանր փորձութիւններէն չեն կրնար ազատիլ, որոնցմով կեանքերնիս լեցուն է, եւ երբեք երկնից արբայութեան չեն կրնար հասնիլ:

Բայց՝ միթէ Աստուած կարող չէ ուրիշ միջոցներով նոյն շնորհքները պարզեւել: Հոս խօսքերնիս ան չէ թէ Աստուած կարող է. այլ թէ կ'ուզէ: Աստուած կարող է, եւ անսահման բաներ ընելու, բայց չ'ուզեր ընել. կրնայ միշտ նոր աշխարհներ ստեղծել, այսու ամենայնիւ շխտեղծեր: Կրնայ ամէն մարդ ալ արբայութեան մէջ գնել, այսու ամենայնիւ չ'ուզեր գնել, եթէ ոչ զանոնք միայն, որ իրեն սահմանած պայմանները կը կատա-

բեն : Արնայ բոլոր իր արարածները ոչնչացընել, այսու ամենայնիւ շոշընչացըներ, վասն զի ինք իր իմաստութեամբը կը վարուի եւ ոչ թէ մեր խելքովս : Այսպէս կրնայ հազար ու մեկ եղանակաւ իր շնորհքները բաշխնել, ինչպէս որ ուրիշ միջոցներով ալ կը բաշխէ . սակայն իր կամքն առ է, որ շատ շնորհքներ ուրիշ եղանակաւ շատացուին, բայց եթէ քարոզութեան ճամբովը : Ինչպէս կ'ուզէ որ երկրիս տաքնալուն համար արեւն ըլլայ, ինչպէս կ'ուզէ նաև որ սկզբնական մեղքը Ծննդուելու համար Մկրտութեան սուրբ աւազանն ըլլայ, այսպէս՝ հոգիները լուսաւորելու եւ բորբոքելու . համար ալ կ'ուզէ, որ գլխաւորարար քարոզութիւն ըլլայ :

Սակէց դուն քեզմէ կրնաս մտածել, թէ ինչ ողորմելի տեսարան մը աչքերնուս առջեւը կը բանան անոնք ամենքը՝ որ Աստուծոյ խօսքը լսելէն կը փափչին : Եւ իրաւցընէ քրիստոնեայ ժողովրեան մէջն շատերը կը ձանշնանք որ զրեթէ իրենք զիրենք անարժան կ'ընեն յաւիտենական փրկութեան, մերժելով քոլորովին անոր առաջնորդող միջոցները : Ասոնք՝ միայն ապականեալ եւ հոգւով կորսուած մարդիկները չեն, հազար մէջերնին կը դանուին նաեւ այնպիսիներ ալ, որոնք թէպէտ այնպէս շարագործ չեն համարուիր, այսու ամենայնիւ ամբողջ տարիներ կ'անցընեն առանց քարոզ մը լսելու : Ո՞հ, թէ անդամ մը մտածելու ըլլային ինչ որ Յիսուս Քրիստոս իրենց համար հրատարակեց, ստուգիս իրենք՝ իրենց վրայ կը սոսկային : Ինչու որ ինքն Յիսուս Քրիստոս ըստու, թէ որոնք իր ձայնը չեն սիրեր ու չեն ճանշնար, իր ոչխարները չեն : Արդ եթէ Յիսուսի ոչխարները չեն նէ, ուրիշ ինչ կրնան ըլլալ, բայց եթէ կորսուած հոգիներ : Թագմանձէ քիչմը ընթերցողը, որ տառուածային Վարդապետն արդէն յայտնի զրուցեր է, որ բոլոր յաւիտենականութեան մէջ գժոխիքի կոճղ մը ըլլալու նշաններէն մէկն ալ, որչափ որ առ աշխարհքիս մէջ նշան մը կրնանք ունենալ նէ, իր ձայնը շլսելն է :

Գ. Մէկալ պատճառը որուն համար սմանք քարոզներէն կը փափչին, առէւորոնի +որշէնիւրուն իւշտունիւնն է : Ասոնց պատասխանը տալու համար առ խորհրդածութիւնը կ'ընեմ : Սուտ է, թէ ընդհանրապէս Աստուծոյ խօսքը կուտութեամբ կը մատակարարուի, ինչու որ ամեն տեղ ամեն քաղաք չեն պակսիր քարոզիներ, որ իմաստութեամբ եւ պատշաճուր վայելչութեամբ պաշտօննին կատարեն : Աստուծոյ զոհութիւն, Եկեղեցին ան աստիճանի ինկած չէ, որ չունենայ այնպիսի հանճարաւոր մարդիկ նաեւ բազմութեամբ ալ, որ ելեն քանի մը ակադեմական եւ առասպելաքաղ խելքեր, եւ իր երեսին զարնեն այսպիսի ամօթալից յանդիմանութիւն մը : Եւ եթէ մինակ առ ըլլար իրենց գժուարութիւնը, կրնային մը : Եւ եթէ մինակ առ քարոզիները մտիկ բիւրաւ ճարը հոգալ, եւ երթալ, ան քարոզիները մտիկ ը-

զել, որոնք որ աւելի իմաստութեամբ, վայելչութեամբ, և ճարտարութեամբ կը խօսին :

Բայց ըսենք թէ, առաքելական քարոզիչները միշտ նոյն ճարտարիօսութիւնը չունենան, առկից ի՞նչ կ'ելլէ : Միթէ աստուածային քարոզութեան օգուատը մարդու ճարտարիօսութենէն կախուած է, չէ նէ, ինչպէս վերն ըսինք, Աստուծոյ շնորհքէն է, որ նոյն քարոզութեան կը զուգընթանայ : Եւ եթէ աստուածային շնորհքն է, որ կը չարժէ, կը լուսաւորէ կը բորբոքէ ու կը դարձընէ, ան ատեն մեծ քան մը պէտք չէ համարիլ խօսքերուն կոշտութիւնը, բաւական որ Աստուծոյ կողմանէ անոնց վրայ երկնաւոր գօրութիւն մը արուի : Կրնայ ըլլալ՝ որ կերակրոյ անօթը գեղեցիկ լուսոյ, կրնայ ըլլալ, որ ըմպէլքիքի մը գաւաթը պայծառ ու փայլուն լուսոյ, բայց՝ ասոր համար դուն մեջի հարկաւոր եղած կերակուրը պիտի չուտե՞ս, եւ կամ թէ աւելի մեռնիլ պիտի ուզես քան թէ ոյն անօթէն կամ ապակիէն ուտել : Չեմ կարծեր, որ մէկը աս աստիճանի խենդ ըլլայ : Արդ՝ ինչու համար նոյնը չես ըսեր նաեւ քարոզատուութեան նկատմամբ ալ, որն որ երբեմն կարծր կեղեւներու տակ ամենէն համեզ պտուղները քեզի կ'ընծայէ : Այսու ամենայինիւ՝ աստուածային պատգամաց պտուղներուն ամենեւին վեաս մը շխար առանց ճարտարիօսութեան զրցուած ըլլալը. մանաւանդ որ, որչափ պարզ է քարոզ մը, այնչափ աւելի ազդու եւ պաշարեր է : Իրաւ է, որ շատ անդամ քարոզիչները այնպիսի անձինքներու խօսել կը պարտաւորին, որ հաստատուն կերակուրներու ախորժակին կորսընցուցեր են, ուստի՝ հարկ կը տեսնեն խօսքերնին ոյն համեմեներով եւ ճաշակներով պատրաստել, որպէս զի անոնց ախորժակին ու քաղցը զրգուն, որոնց եթէ կարելի ըլլար աւետարանին իմաստութիւնը ու խրառները զուտ եւ անխառն մատուցանել, ստուգիւ շատ տարրեր օգուաներ կը քաղէին : Պէտք է ըսել ճշմարտութիւնը, ի՞նչ կը կարծես. նոյն իսկ ամենէն չարագործ մարդիկ վերջապէս իրենց ամրարշտութենէն չէին զգաստանար, եթէ եղանակ մ'ըլլար պարզ խօսքերը, մինչեւ իրենց սիրտն հասցընելու, հաւատոյ մեծ ճշմարտութիւնները աս կենաց փոքր վայրկենին մէջ, հոգւոյ փրկութեան եռեւէն իյնալու հարկաւորութիւնը, մահը՝ որ շուտափ պիտ' որ համնի. չեմ ըսեր ոյն զիւրին մահը, ինչպէս իրենք կը համարին, հապա ոյն սոսկալի մահը, որ պիտ' որ փոքրեն. աստուածային դատաստանին խստութիւնը, գժոխիքի բոցերուն ահաւորութիւնը եւ յաւիտենականութեան անվերջանալի տեւողութիւնը : Կարծես թէ, իրենց ծրաւերն ալ անդամ մը չէին բորբոքեր սուրբ սիրով, եթէ կարելի ըլլար իրենց աւետել Աստուծոյ ամենազութբարերարութիւնները, Յիսուսին խաչի վրայ կրած անձկութիւնները, հոգեվարութիւնը, մահը, Աստուածածին կու-

սին մայրական գութը, եւ ասոնց նմանները: Կարծես թէ հաւատոյ վրայ պյուլափ տարակոյմներ կը հանեին, եւ զեռ եկեղեցւոյ կու ասցին այն յիմարական վարդապետութիւնները, որ մինակ իրենց խելքերնուն ձեռնդներն են, եթէ եղանակ մ'ըլլար, իրենց աշքին առջեւը դնելու պարզութեամբ մը քրիստոնէական հաւատաքը, անոր հիմները, որոնց վրայ շինուած է, եւ հակառակորդներուն ունայն իմաստակութիւնները, որոնցմով եկեղեցւոյ դէմ կը զննին: Արշափ ամենապարզ ու անզարդ ալ բլլան խօսքերը, պարզ ճշմարտութիւնը անոնց սրտերնուն մէջ անհնարին ազգեցութիւն մը կ'ընէր: Ստուգիւ Պօղոս սուրբ առաքելոյն միտքն ան չէր, որ իր քարոզութիւնը զեղեցիկ խօսքերով եւ բառերով զարդարէ, մանաւանդ որ ինքն էր պարծողը թէ ուրիշ բան չիմանչնար, բայց եթէ Յիսուս Քրիստոս ի Խաչելեալ, եւ ասանէ ալ ասրամած էր իր աստուածային Վարդապետէն, որուն համար Աւետարանին մէջ դրուած է, թէ ուրիշ կերպ չէր խօսեր, բայց եթէ հասարակ զիւրիմանալի առակներով: Աւրեմն՝ իրենք զերենք շեն կրնար արդարացընել վերը յիշուած շնչն ու փուն պատճառները յառաջ բերելով՝ Աստուծոյ խօսքը լսելն հեռառ կեցողները:

Ինչ է ուրեմն ասոնց քարոզէն ես կենալուն ճշմարիս պատճառը: Եթէ կը շնորհես ինձի, ընթերցող, որ անկեղծութեամբ ձեռքովս վէրբը չօշափեմ, ահաւասիկ մէկ խօսքով մը կ'ըսէմ: Քարոզի շեն երթար, չէ թէ կամ քարոզին ինչ բսելիքը դիտեն, եւ կամ որ անոր խօսքերը կոչս են, առշուած շեն, հապա վասնզի շեն ուզեր գիտնալ, ինչ որ քարոզիլ պիտօր ըսէ, եւ վասն զի կը վախնան որ ըլլայ թէ քարոզիլ քիշ մ'ալ աւելի խօսի: Քարոզիլ ճշմարտութիւնը կը քարոզէ, եւ ճշմարտութիւնն է, որ կը լուսաւորէ միտքը եւ քունէն կ'արթնցընէ. արդ՝ մարդիկ շեն սիրեր այն ըսցը, որովհետեւ բնանալը իրենց անոյշ կու գոյ: Ճշմարտութիւնը խզմատանքը կ'արթնցընէ, եւ մէկ գրկարար երկիւղ մը կը պատճառէ, եւ մարդիկ շեն ուզեր այն խզնի անհանդատութիւնը, որովհետեւ կը սիրեն սուս հանդատութիւնը: Ճշմարտութիւնը սիրար կը շարժէ, եւ կը յօրդորէ իր կիրքերուն ըլլթաները թէ օթագիելու եւ ազատելու. բայց՝ որովհետեւ այն շլթաները սիրելի են, անոր համար մարդիկ շեն ուզեր զանոնք խորտակելու զրգիր մը ունենալ: Ճշմարտութիւնը այնպիսի զորքերու կը շարժէ, որ մարդկացին ակարութեան խիստ ու զժուարին են, եւ մարդիկ անհանդատութիւն եւ աշխատութիւն շեն ուզեր ունենալ: Ճշմարտութիւնը կը դատէ, բայց մարդիկ շեն ուզեր անոր վճռաները լսել: Ճշմարտութիւնը կը դատապարանէ, եւ մարդիկ պատիժը շեն ուզեր: Զեն ուզեր իմանալ, կ'ըսէ Հոգին սուրբ, վասն զի շեն ուզեր բարի գործէլ: Ահաւասիկ բեզի ներբին եւ զարտնի պատճառը: Բայց

յիշեն այդպիսիները, որ առ յանցանքին հետ չառ անգամ պատիժն ալ մէկտեղ է: Չեն ուզեր՝ որ Աստուած խօսի, Աստուած ալ՝ կը լուէ բայց՝ ան ամէն պատիժներուն մէջ, որոնցմավ Աստուած հոգին կը պատիժէ, առանց տարակուսի մը, ասիկա ամենէն ծանրն է, ինչու որ՝ ոչ ոք ամենեւին կրնայ ուզգել զանիկա, որուն հետ Աստուած չիխօսիր:

Գ Լ Ո Ւ Խ Խ +

Խոստովանունք:

Ա. Խոստովանունքը քահանաներուն գիւտն է: — Բ. Խղճմունքի տանիքներն է: — Գ. Ես ասոր հորիաւորութիւնն շաւնիմ: — Դ. Անզարկեցորն է: — Ե. Քաղաքականութեան կը ծառացէ:

Եթէ այնշափ մեծ է ունանց հակառակութիւնը պատարգ տեսնելու եւ քիչ մ'ալ Աստուծոյ խօսքը լսելու, որոնք ըստ ինքեան հաճոյական բաներ են. ամէն մարդ կրնայ մոտածել, թէ ասոնք ի՞նչ պիտ'որ ըսեն ու գործեն խոստովանանքի նկատմամբ, եւ ի՞նչպէս պիտ'որ համազուին նոյնին մօտենալու: Մեծ բան է, թէ գոհ ըլլան զանիկա անօպւտ բանի մը պէս արհամարհելու, ինչու որ չեն պակսիր մարդիկ, որ անիկա կը դատապարտեն հերետիկոսներուն հետ՝ իրեւ քահանաներու գիւտ մը, Լուտերին հետ՝ իրեւ խղճմունքի տանիքնանք մը, եւ հիմակուան նորելուկներու հետ՝ իրեւ անհամեստ բան մը: Եւ իրօք ալ ով որ քիչ մը աշխարհին մէջ փորձ ունեցած է՝ գիտէ թէ որ աստիճանի հասարակ բան եղած են այս զրագրտութիւնները: Ստոյդ է որ՝ ես ի ոկզբանէ աս զրբիս զրութեանը գրած վախճանիս հետեւելով, որ է մէկդի ձգել բողոքականները, եւ մինակ ան նիւթերուն վրայ խօսիլ, որոնք քանի մը ուզգափառներու մրտքերը կը նուեմացընեն, պէտք էի առջի գժուարութիւնը բռըրովին զանց առնել, ինչու որ՝ ով որ կը հաստատէ թէ խոստովանանքը մարդիկ հնարած են, այնպիսին արդէն ուզդափառ չէ, հերետիկոս է. որովհետեւ Տրիտենդեան ժողովքին մէջ յայտնի վճռուած է, որ ասիկա Յիսուսի Քրիստոսի գրած կարգադրութիւնն է: Այսու ամենայնիւ՝ զոնէ անցողապէս քանի մը խօսք կ'ուզեմ ըսել:

Ա. Ինչպէս կրնան խոստովանունք հարդէի հնորած ՇԱՀՆ, երբ սուրբ Վւետարանին մէջ անոր հաստատութիւնը պայծառ կը տեսնենք: Յիսուս Քրիստոս չէ՞ր, որ առ խօսքերով առարեալներուն եւ անոնց յաջորդներուն ըստու, Ի՞նչ ո՞ր երեւ քոյ ի-պիւլու ՇԱՀՆ, Նոյն երին+ը ի-պու-ռու ՇԱՀՆ, Ի- ին ո՞ր երիւ քոյ ո-քու-իւլու ՇԱՀՆ, Նոյն երին+ը ո-քու-ռու ՇԱՀՆ: Կամ ինչպէս ինքն Յիսուս Քրիստոս կը մեկնէ, թէ որուն ո՞ր

Դաշեց է նույնուրութեան, նույնուրութեան ըլլոն, իւ սրբան ու իւ հոգիւ, իւ պատու ըլլոն: Արդ՝ ամենայալատնի բան չէ մի, որ աս խօսքերով անոնց ճշմարիտ իշխանութիւն արուած է մեղքերը արձակելու կամ շարձակելու: Բայց՝ ինչպէս կրնան ի գործ դնել աս իշխանութիւնը, թէ որ մեղքերուն վրայ դատաստան մը չեն բներ նէ, եւ ինչպէս կրնան դատաստան ընել, թէ որ մեղքերը պատշաճաւոր յայտնութեամբ իրենց առենին առջեւը չեն ելլեր նէ: Առանց մեղքերը ճանչնալու՝ ամենը մէկանց արձակելը, ինչպէս կ'ընեն տեսակ մը բողոքականներ՝ Քրիստոսի խօսքերուն ամենեւին միտ չգնել է, որն որ յայտնապէս կը հաստատէ թէ, կամ մէկը կամ մէկալը պէտք է ընել, այսինքն է արձակել կամ շարձակել, ինչպէս որ մեղքերուն որպիսութիւնը եւ մեղքաւորներուն արամազրութիւնը կը պահանջեն: Ուստի՝ աս առենին չներկայանալը, ինչպէս գէշ ուղղափառներէն ամանք կ'ընեն, ուրիշ բան չէ, բայց եթէ մեղքերը խղճմարներներնուն վրայ ծանրացած պահէլ, որով անկարելի կ'ըլլայ անոնց վրայ դատաստան մ'ընելը, որն որ, ինչպէս կը պատուիրէ Յիսուս Քրիստոս, պէտք է որ կատարուի: Խակ՝ խոստովանանքը մարդու զիւտ մըն է ըսելը, սուտ հանել է զՅիսուս Քրիստոս, որ համեցաւ իր Եկեղեցւոյն պաշտօնեաներուն այսպիսի անձառելի իշխանութիւն մը տալ:

Ասկից ետքը ալ չեմ ուզեր երկայն բարակ ցուցընել թէ աս պատուիրանը ինչպէս առաջին դարերէն սկսեալ միւտ առանկ իմացած է եկեղեցին՝ ճշմարտութեան անսխալ ուսուցիչը, ինչպէս նոյնը անփոփոխ պահպանած են սուրբ Հարր, միարան վճռած են ամէն ժողովքները, պաշտպանած են ամէն վարդապետները, դոված են ամէն Սուրբերը, ու ամէն հաւատացեալները ի գործ դրած են: Եւ ոչ ալ կ'ուզեմ խօսիլ ուցրել անոնց անմոռութիւնը, որ կ'ըսեն թէ Լատերանու ժողովքը համարած է խոստովանանքը, ինչու որ ամէն մարդ զիւտ թէ, նոյն ժողովքը չէ թէ առջի անգամուն խոստովանանքը հարկաւոր հրատարակեց, հապա արգէն անոր հարկաւոր ու պարագ ըլլալը ենթադրելով, զանցառուները խոստովանանքի շարժելու համար, բանադրանք դրաւ անոնց, որոնք զոնէ տարին անդամ մը չեն խոստովանիր: Ուստի աւելի կ'ընտրեմ ուրիշ զժուարութիւններուն վրայ խօսիլ, որոնք քանի մը կիրքերով պաշտարուած ուղղափառներու միտքերը դրաւած են:

Բ. Ինչո՞ւ համար, կ'ըսեն, այսպիսի նուր բերէ ուսի նույնուրութիւններէն, որ երեւան յայտնին և արդաւ իւ եր անյնուն ու ուստի նույնուրութիւնները: Ո՞հ, նե ոսկի բուռութիւններն չե աե, ուստի իսուսունիւն հը է: Իմ ընթերցածո քիշ մը առեն անանկ միուրդ զիւր, որ ես ասոր դէմ ըսելու բան մը շըբանեմ, եւ նոյնը ըստծ ըլլամ, թէ խոստովանանքը բեռ մը, եւ

ծանր բեռ մըն է . բայց ասկից ի՞նչ կ'ելլէ . միթէ ասոր համար Յիսուսէն պատուիրուած պիտ'ոք չհամարուի՛ , կամ թէ ծանր ըլլալուն համար պէտք չե՞նք յանձնն առնուլ : Ասուած մեր վրայ գերազոյն իշխանութիւն ունի , եւ մնար ալ պարտաւոր ենք իրեն հնազանգելու , թէ եւ ծանր բաներ հրամայելու ըլլայ :

Բայց՝ իրն ասանկ չէ : Ինչու որ եթէ ծանրութիւն մ'ալ կայ մեղքերնիւս խռատվանելու մէջ , ասիկա անտանելի բեռ մը չէ . մանաւանդ թէ քաղցր բեռ մը , եւ մեր տկարութեան շատ համաձայն է : Արդէն քաջ փիլխափային մէկը առ խորհրդածութիւնն ըրած է թէ , յանցանքը գործելէն եռորդ՝ ընկերին իր սիրութ բանալը՝ մարդուս բնութեանը չէ թէ միայն հակառակ չէ , հապա մանաւանդ նոյն իսկ բնութիւնը կը պահանջէ , երբ որ խիզնը կը զարնէ , ու սիրութեան եւ անձկութեան մէջ ինկած է գործած յանցանքին համար : Երբ յանցաւորը սրտին նեղութիւնները կը յայտնէ , եւ զրեթէ դրեթէ զանոնք իր բարեկամին ու սրտակցին սրտին մէջ կը թափէ , կէսէն աւելի զինքը թեթեւցած կը զգայ այն ծանրութենէն : Այսպէս լեռներու , անտաներու մէջ պահուըտած աւազակ մը , իր նման աւազակին սիրութ կը բանայ , անտակին ու ստահակին ալ նոյնը կ'ընէ որիշ անտակի եւ ստահակի մը հետ . այնչափ մարդկային բնութեան մէջ հաստատուած է սրտի զովութիւն մը փնտուելը : Արդ՝ Յիսուս որ մարդկային սիրութ ստեղծած էր եւ ազէկ կը ճանչնար ինչ ըլլալը , ինքն եղաւ առ սուրբ խորհուրդը հաստատողը , որուն մէջ մեղաւորի մը սիրութ կը պարտաւորի բացուելու եւ յայտնելու իր վէրբերը : Ասով ստուգիւ մեր վրայ բնական պարտը մը չդրաւ , մանաւանդ թէ ասով մեզի հետ մեծ ակնածութեամբ ու բարութեամբ վարուեցաւ . բայց ինուրութեամբ դուրսնեն զիշ :

Աս բաւական չէ , աւելի եւս ըրաւ . սրբացուց այն գիւրութիւնը , որ մարդ կը զգայ սիրութ բանալով , եւ իր նախախնամութեամբը այնպէս ալ հոգաց , որ նոյն գիւրութիւնը շրսեմ մինակ բարեկամէ մը , հապա հօրմէ եւ բժշկէ մը դրսնենը : Հեռացուց մեզմէ շարազգած սրտի մը պատահելու վասնդը , որն որ վէրբերնուս վրայ պալսում թափէլու տեղ աւելի եւս կը զայրացընէ քացախով : Հեռացուց մեզմէ անհաւատարիմ սիրութ մը գանելու վասնդը , որ մեր գաղտնիքները մասնէ եւ մեր խայտառակութիւնը յայտնէ : Ասոնց վրայ՝ աւելցուց , որ այն սրտի գիւրութիւնը պաղպարեր եւ արդինաւոր ըրաւ : Ինչու որ երբ որ ինք զինքը յայտնելը մինակ վայրիկնական սփռփութիւն մըն էր , Յիսուս անոր վրայ գերբնական շնորհը մ'ալ աւելցունելով՝ զանիկա Ա . Խորհուրդի արժանաւորութեան բարձրացուց եւ ճշմարտապէս մեղաց քաւութեան միջնորդ մը դրաւ : Ահաւասիկ առ է խռատվանանքին խորունկ եւ անսահման

խորհուրդը։ Ասոր մէջ մեղաց ամբաստանութիւնը՝ յանցառութեան վրայ ցաւով եւ մէյ մ'ալ շմեղանչելու առաջադրութեամբ միացած՝ արմատէն յանցանաց բժշկութիւն կուտայ. եւ երբ՝ մեղքը զմեզ Աստուծոյ առջեւ ագեղ, իր շնորհքներէն բոլորովին զրկուած եւ թշնամի կ'ընէ, այս ցաւալից յայտնութիւնը քահանացին մեր վրայ զբուցած արձակման բառերուն հետ մէկտեղ, յանցանքը կը ջնջէ, աստուծածային բարեկամութիւնը նորէն կը կապէ, զմեզ շնորհաց զգեստով կը հագուեցընէ, հոգիներնուու վրայ աստուծային սէր կը հեղու եւ զմեզ նորէն Աստուծոյ առջեւ արգար կը հանէ։

Այսու ամենայնիւ խորդու իւ յայտնելը . . . : Մարդու յայտնել։ Այն. ասիկա քեզի արտաքոյ կարդի դժուարին կ'երեւայ։ Տրառւնջդ այնպիսի բանի մը վրայ է, որուն համար իրրեւ Աստուծոյ ձեռքէն ընդունած մէծ բարիք մը, շնորհակալ պէտք էիր ըլլալ։ Միաբդ դիր, որ Աստուծած, մեղքերութողութիւնը գտնելու համար ուզած ըլլար որ, պարտաւոր ըլլայիր հրեշտակի մը, հրեշտակապետի մը, կամ թէ նոյն իսկ Յիսուսի անձին առջեւն զքեզ ներկայացընելու։ Ո՛հ, այն սուրբ հոգիներուն, այն ազնուական եւ մաքուր արարածներուն, այն Յիսուսի աստուծային մեծվայելլութեանը առջեւը, ինչպէս քու զզուելի խորհուրդներդ, անմաքուր հաճոյքներդ. եւ այնչափ գարշութիւններդ պիտի հանէիր, որոնք եւ ոչ օգերուն կ'ուզէիր որ ծանօթ ըլլան։ Գուցէ թէ, կ'ազաշէիր, ինչպէս ըրին երեկն Խորայելացիները, երբ որ Աստուծած Աինա լեռնէն իրենց հետ փայլակներով եւ որուամունքներով կը խօսէր, որ Զիսօսի չխօսի մեզի հետ Աստուծած որ վախերնէս չմեռնիք, խրկէ մեզի մարդ մը, ինչպէս Մովսէսն է, որ անիկա մեզի հետ խօսի։ Այսպէս դուն ալ ան առենը Աստուծմէ պիտ'որ խնդրէիր, որ քեզի մարդ մը խրկէ քու ողորմելութիւններդ լսելու եւ դատելու։ Եւ իրաւցընէ, ինչ արտաքոյ կարդի դժուարութիւն կրնայ ըլլալ նոյները մարդու մը յայտնելու։ Խոստովանահայրը ալ մարդ է, ուստի ինքն ալ իր տկարութենէն կը պարտաւորի ուրիշն կարեկից ըլլալ։ Մարդ է, եւ կրնայ ըլլալ որ ինքն ալ ան ամեն մեղքերը գործած ըլլայ, ինչ որ մենք գործած ենք. եւ գուցէ աւելի ալ գործած ըլլայ։ Եւ եթէ ինք նոյն մեղքերը ըրած ալ չէ նէ, այսու ամենայնիւ զմեզ չիկրնար անարգել, որովհետեւ սույզ չէ, որ ինքն ալ նոյները կամ աւելի եւս գէշերը պիտ'որ չընէ։ Մարդ է, եւ չիկրնար չզարմանալ անոր քաջարաւութեանը վրայ, որն որ ինք զինքը յազդելով՝ եկած է իր վէրքերը բանալու մինակ իր հաւատքէն եւ առ Քրիստոս հնագանդութեանը շարժելով։ Մարդ է, բայց Յիսուսէն պատաւէր առած է զմեզ հօր պէս, բժշկի պէս, եւ խնամու հոգաւի մը պէս հոգալու։ Մարդ է, բայց այնպիսի մարդ մըն է, որ ամենայն խստութեամբ խոստովանութեան դազտնիրը ա-

նարաւ կը պահէ, թէպէտ եւ աս գաղտնիքը պահելով բոլոր աշխարհը կործանելու ալ ըլլայ: Ուրեմն ի՞նչ մեծ դժուարութիւն կրնայ ըլլալ մարդու մը մեր ակարութիւնները յայտնելը:

Մանաւանդ թէ ի՞նչ քաղցր բան է: Թող տուր որ քիչ մը, որչափ խոհեմութիւնը կը ներէ, վարագոյրը բանամ որ նոյն խոստովանութեան ատեանին վրայ քաջուած է, եւ կը տեսնես անսպառ քաղցրութեան տեսարան մը: Դիր որ խոստովանորդին ամենամեծ մեղաւոր մը եւ ամեն տեսակ անօրէնութիւններու մէջ թաթխուած ըլլայ: Դիր որ՝ խոստովանահօրը առջեւը թափէ ան ամեն հայհոյութիւնները որ դժոխին մէջ Աստուծոյ գէմ կ'արձակուին, ամեն անառակութիւնները, բովանդակ անհաւատարմութիւնները, բոլոր տելութիւնները, որոնցմավդատապարտեալներուն սիրուը Աստուծոյ գէմ լեցուած է: Բայց յայտնի է թէ, մեղաւորը խոստովանահօր առջեւը չելած արդէն հաւատըն իր առջեւը ճամբան բացած է, եւ գիտէ ու կը ճանշնայ որ դատաւորի մը առջեւ կ'ելլէ, բայց այնպիսի դատաւորի մը, որ աւելի իր բժիշկն եւ իր հայրն է, որ պարտաւոր է ամենայն սիրով զղջումի եկողներն ընդունելու, տկարներուն օդնելու, մալորածներուն ճամբայ ցուցնելու, դարմանելու, եւ միսիթարելու: որովհետեւ այն Աստուծոյ փոխանորդն է, որ անսպառ հայնով մեղաւորին ետեւէն կը կանչէ Ընդէր Հեռանի: այն Աստուծոյ, որ իրեն կը հրաւիրէ ամեն վշտացեալներն ու ամեն թշուառութեան մէջ ինկողներն Ելու: — իւ անեայն ուշտեւսչ: այն Աստուծոյ, որն որ կը զրկէ անառակ' բայց զղջացած որդիները, գթած Սամարացիները, եւ վշտակիր Մագդաղենացիները: Աս ամեն բան գիտէ ու կը ճանշնայ, ինչու որ հաւատըը, որ իրեն կ'առաջնորդէ, միանգամայն իրեն ամեն բան կը սորվեցընէ: Արդ՝ երբ որ աս եղանակաւ քահանային սուրբ կ'իյնայ, եւ քահանան իրեն կը փաթթուի ու կը զրկէ իրբեւ անառակ որդին, որ կը դառնայ, Տէր Աստուծ, ի՞նչպէս ան առենք ձեռքով կը ցշափուի, թէ երկնաւոր Հօր անսահման բարութիւնը ի՞նչպէս այն առաջին վայրկենէն կը միսիթարէ զղջացեալ մեղաւորը: Ուղորմելին ալ շիկրնար զղջման արցունքները բռնել, կը արտմի՝ կը ցաւի սրտին դառնութեամբը անցած կենացը մոլորութիւններուն վրայ, բայց այն ցաւը իրեն քաղցր է, արցունքներն՝ անոյշ են, այն դառնութիւնը իրեն գիւրութիւն մը կու տայ, այն խռովութիւնը զինքը կ'ազնուացընէ ու կը սփոփէ: Կերբուսա գաղտնի ձայն մը իր սրտին կ'ազդէ, թէ արդէն ինք մեղքը կ'առէ եւ զղուած է անոնցմէ: թէ Աստուծ զանոնը ալ շեցելով՝ շուտով մը իր բարեկամութիւնը նորէն կը չնորհէ, չնորհքներովը զինք կը լեցընէ, եւ գթութեամբը զինք կը զրկէ: թէ ի՞նչ է հոգւոյն այս դաղտնի զգածմունքը, Աստուծոյ այն ողջագուրելը, ես չեմ կրնար մեկնել. մինակ առ

գիտեմ որ բովանդակ հոգւոյն մէջը կը թափանցէ, բոլորովին ամէն կողմանէ քաղցր միխթարութիւն մը կը պատէ: Ան առենք գժուարին է Աստուծոյ պաշտօնէին ալ իր արցունքը բռնելը. որդի մըն է որ կու լայ. հայր մըն է, որ կու լայ, եւ երկուքին արցունքը մէկունդ կը խառնուին: խոստովանաւ հայրը գուցէ ուրիշին մոլորութիւններովը՝ իրենները կը յիշէ, ուրիշին ակարութիւններովը իրենները առջեւը կու զան, եւ գուցէ՝ իր ցաւը ուրիշին կատարեալ զղիմանը միշտ համաձայն ալ շիգտներ: Ով որ ասիկա անգամ մը փորձած է, գիտէ թէ, բասծներս ճշմարիտ են. բայց թէ ընթերցնող, գուն երբեք փորձն առած չես նէ, եւ հարկաւորութիւն ունիս, աղօժքը ըրէ որ փորձն ունենաս, եւ եթէ զքեզ խարած ըլլալու ըլլամ, ալ ասկից ետքը ինձի մի հաւատար:

Ասկից զատ՝ որպիսի եւ իցէ գժուարութեան յաղթելու համար, ուրիշ օգնութիւններ ալ ունինք. վարժութիւնը, որ տղայութեան առջի տարիններէն ունեցած ենք. սիրոյ փորձառութիւնը, որ տեսած ենք այնչափ անգամ՝ խոստովանաւ հարց վրայ. այնչափ երեւելի անձինքներու օրինակները, որ նոյնը կը կատարեն, եւ աչքերնուս առջեւն ունինք, եւ զըւիաւորաբար Յիսուսի Քրիստոսի շնորհքը, որն որ ինչպէս մեզի ցաւ ու զղուում կու տայ, ասանկ ալ կ'օգնէ մեզի մեր սիրառ բանալու: Աս օգնութիւնները այնչափ զօրութիւն ունին մեր վրայ որ՝ ով որ մէյմը սորված է խոստովանութեան ստէպ մերձենալու: Ինք զինքը յայտնելու գժուարութիւնը հազիւթէ կը զգայ: Եւ ստոյգ է, որ շատերուն համար խոստովանութիւնը չէ թէ միայն գժուարութիւն շիտար, հապա զդալի գիրութիւն մը կը շնորհէ. եւ բողոքականներուն մէջէն շատերուն, իրենց ուղղափառ ըլլալնուն վերջին մզումը տուած է այն միխթարութիւնն ունենալու բաղանիքը, զորն որ կը զգայ մարդ իր սիրուը բանալով Ապաշխարութեան իսորհրդին մէջ:

Եւ եթէ ոմանց այնպէս անտանելի բեռ մը կ'երեւայ, գիտես ինչ է ներքին պատճառը: Չեն ճանշնար իրենց շարեացը ծանրութիւնը, եւ չեն ճանշնար միանդամայն թէ որ չափ թէթեւ բան մըն է իրենց սահմանուած տեղը: Չեն ճանշնար, թէ մեղանչելով զԱստուած՝ իրենց Հայրը վշտացուցին՝ անսօր անսահման մեծվայելլութիւնը ուորի տակ առնելով, անարգեցին աստուածային Միասին որդւոյն արիւնը, նորէն զինքը իրենց կողմանէ խաչ հանելով, եւ արտմեցուցին Հոգին սուրբ որ զիրենք սրբացուցած էր: Չեն իմանար որ մէկ մահացու մեղքի ալ յանցաւոր ըլլալով, գատապարտելոց մահուան, սոսկալի գատապատանի, եւ անյոյս յաւիտենականութեան արժանի եղած են: Չեն իմանար, որ ոչ երկնից, ոչ երկրիս, ոչ հրեշտակներուն եւ ոչ մարդկան մէջ ուրիշ զօրութիւն մը կայ որ զիրենք կարող ըլլայ առ զինձակէն ազատելու, եւ Աստուած, առանց իրենց անիրաւութիւն մ'ընե-

լու, կրնայ մերժել իրենցմէ որպիսի եւ իցէ արուած հաստացումը, եւ զիրենք իրենց անդարմանելի կորստեան մէջ ձգել: Աս ամէն բան չեն խմանար. եւ իրենց շափէ դուրս խստամիւն կ'երեւայ, երբ Աստուած իր բարեկամութիւնը անոնց նորէն շնորհելու համար, մինակ յանցանքնին մարդու մը խիստ ծածուկ եղանակաւ յայտնել կը հրամայէ, որպէս զի իր անուամբը զիրենք արձակէ: Չարեաց մեծութիւնը շնանշնալնէ, որ աս դարմանը խիստ կ'երեւցընէ:

Բայց ի՞նչ կ'ըսէիր դուն ան հիւանդին, որն որ մահուան դուռը հասած՝ դեռ կը արտնջայ, թէ կը պարտաւորի դառն դեղ առնելու, որ ստուգիւ զինք պիտօր բժշկէ: Ո՛վ ողորմելի. եթէ ճանշնայիր վիճակդ, որ արդէն գերեզմանի մօտ հասած ես, ստուգիւ այնչափ տրտունցներ չեիր ըներ այսպիսի դեղ մը առնելուդ վրայ, որ զքեզ մահուանէ կ'ազատէ: Արդ՝ նոյնը բաէ դուն նաեւ այնպիսոյն համար, որ կը արտնջայ իր յանցանքները յայտնելու պարտաւորուելուն համար: Եթէ մարդկային արդարութիւնը յանցաւորներու բազմութեան մը առջեւն առնելով, որոնցմէ ոմանք տասր, ոմանք քանի տարի, ոմանք ալ բոլոր կեանքերնին թիւավարութեան դատապարտուած են, ամենուն թողութիւն եւ ազատութիւն շնորհելու ըլլայ՝ մինակ աս պայմանով, որ սաստիկ գաղտնութեամը յանցանքնին մէկ մարդու մը յայտնեն, կարծե՞ս թէ մէկ հօգի մ'ալ կը մնայ այն երկաթմներուն տակ: Ահաւասիկ Աստուած կը շատանայ աս պայմանով զմեզ յաւիտենական բանտէն ազատելու, մանաւանդ թէ թող ալ շիտար անոր մէջ նետուելու եւ մենք դեռ կը արտնջանք: Հոս գժուարին է որոշելը, որն աւելի մեծ է. արդիառութիւնը, թէ ազերախտութիւնը:

Գ. Գանք հիմա անոնց, որ խոստավանանքէն կը փախչին ըսելով ի՞նչ էելութիւն ըրոժ անէմ. խոսդունանդի հարիսութիւն լուսէմ: Ահաւասիկ մէկ խօսքով ասոր պատասխանը: Ի՞նչ էելութիւն ի՞նչէմ, թէ որ ծաղու համար կը սեն, յիշեն որ, ասիկա անանեկ նիւթ մը չէ, որ մարդ կարող է ծաղրել առանց սրբազնութիւն ընելու. իսկ եթէ իրաւ կ'ըսեն, իրաւցնէ լարու եւ ողբալու արժանի են. ինչու որ՝ յանցանք գործելը գէշ բան մըն է, բայց գործելէն ետքն ալ անիկա գէշի տեղ չգնելը, ստուգիւ խիստ մեծ շարիքն է: Աս աստիճանի մարդ չի հասնիր, թէ որ նախ չէ թէ միայն գերբնական, այլնաեւ բնական զգաստութեան սկզբունքները ըուլորովին կորսընցուցած ըլլայ: Միայն աղէկը գէշեն, մօլութիւնը առաքինութենէն, աղէկ յօժարութիւնները գէշերէն, հրամայող օրէնքները՝ արդելի օրէնքներէն շզանազնողը կրնայ աս աստիճանի համալի: Հարկ է, բոլորովին խզմանուը կորսընցուցած ըլլայ, այնչափ՝ որ գէշ առիթներուն մէջ խիղճը չզարնէ, եւ բարւոյն՝ շհաւանի: Կրթութեան եւ կրծնական սկզբունքներու բոլորովին պակսութիւնը ոմանց

վրայ աս մահարեր անզգպայութիւնը կրնայ դիւրացընել, բայց ասիկա բաւական չէ, ինչու որ՝ ուրիշ մարդկան հետ կենցաղավարութիւնն ալ՝ բնական լուսոյ օգնութեամբը, զորն որ Աստուած ամենուն մարփին մեջ հեղած է, բաւականէն առելի մարդուս վրայ բարւոյն ու չարփին զգածմունքը կ'արթենցընընէ : Հարկ է, որ մարդ երկայն առեն մեղանշած ըլլայ, երկայն առեն բնութեան ամէն օրէնքները ուրփի տակ առած ըլլայ, երկայն առեն չնորհաց ամէն ազգեցութիւններու դէմ դրած ըլլայ, որ խղճմանքի զարնելը, եւ անոր հաւանիլը չզգայ : Հարկ է, որ մտաց գատասատանը դէշ անկրօն՝ եւ ամբարիչա գիրքեր կարդալով բոլորովին խանգարած ըլլայ . հարկ է, որ սիրոն ալ բոլորովին ապականած ըլլայ ամէն աեսակ անօրէնութիւններով : Բայց ասսնց համար գրուած չէ աս գիրքս . ասոնք նախ քրիստոնէութեան ճշմարտութեանը, ու ետքը ուղղափառութեան վրայ պէտք է համազուին, կամ մանաւանդ՝ նախ պէտք են մարդու կարդ մանել եւ ետքը քրիստոնեայ ըլլալ : Անսնց վերջապէս՝ որ իրենք զիրենք բարութեան զարմանալիքները կը կարծեն մինակ անոր համար, որ վեհ գոշուր վեհ սպաներ, վերը պատասխանը տուինք, եւ հոս նորէն խօսելու տեղը չէ :

Դ. Խօսինք ուրեմն անսնց վրայ, որոնք կը յանդգնին խօստավանանքը անհանդադ բան մը կուշելու : Արդ՝ Բնէլ բանի համար անհանդադ պիտի համարուի : Երկու պատճառի համար . նախ վասն զի խօստավանանքը՝ թազութիւն տալու այնչափ գիւրութիւն ցուցընելով, կը գիւրացընէ նորէն մեղանշելը, եւ դարձեալ վասն զի՝ մարդիկ խօստավանանք մ'ըլլալով իրենք զիրենք բաւականապէս արդարացած կը համարին, եւ ալ փոյթ չեն տանիր մեղքերնեն զգուելու :

Չատ յառաջ մի երթար, միտ գիր անգամ մը աս նոր աեսակ հակառակախօսութեան : Երբ որ խօստավանանքը հարկաւոր պարաք մը կը քարոզենք, ան ատենը ասոնք յառաջ կ'անցնին, եւ Լուտերի խօսքերովը զանիկա բռնաւորութիւն մը, խղճմանքի տանջանք մը կը կուշեն, այսպէս անտանելի բան է . եւ երբ որ ցուցուցինք, թէ իրն այնպէս չէ, ան ատենը հակառակ կողմը կ'անցնին եւ անդդիականներուն հետ կը զրուցեն, թէ այնչափ գիւրին է որ առ գիւրութեանը համար անհամեստ բանի մը կը գտռնայ : Ո՛հ, կրնանք արդեօք իմանալ թէ Բնէլ է ուրեմն ըստածնին : Բայց մենք գանք ուղղակի պատասխանը տալու :

Երբ բողոքականները խօստավանանքի անհամեստ ըլլալը ցուցընելու համար թողութիւն տռնելու գիւրութիւնը յառաջ կը բերեն, ըստածնին սուսպիր յիմարութիւն մըն է, բայց ասիկա իրենց կրնայ ներտւիլ, եթէ մինակ արտաքին երեւյթին վրայ մնալու ըլլան . բայց եթէ աեսակ մը ուղղափառներ ալ աս բողոքականներուն եւ անհաւատաններուն զըրպարտութիւնները կ'առնեն ու կը նորոգեն, յիրաւի շատ դար-

մանալի է : Աւզդափառները պարտաւոր են դիտնալու իրենց քրիստոնէական վարդապետութիւնը, ուստի նաև՝ թէ ի՞նչ թէ ուժիւններ կը սպահանջուին խոստովանանքի խորհուրդին օգտակար ըլլալուն համար : Արդ՝ ասոր վրայ Քրիստոնէականը Բնէ կը սորվեցընէ : Նախ առաջին ամեն քրիստոնէական վարդապետութիւնները կը սորվեցընեն թէ մեղքերուն վրայ ցաւիլն առաջին թէ ուժիւնն է, որպէս զի խորհուրդը արդիւնուոր ըլլայ . ամեն քարոզիչները աս կը զրուցեն, եւ ժողովրդապետները նոյնը երկայն երկայն կը մեկնեն, եւ առաքելական վարդապետները չեն դադրիր երբեք իրենց խրատներուն մէջ ստեղի կրկնելու թէ ամենահարկաւոր է մեղաց վրայ ցաւիլը, եւ ամեն օր չունչ կը յոգնեցընեն ու կ'ըսեն, ամեն մարդ զգոյշ կենայ, ինք զինքը չխարէ, առանց մեղքերն ատելու հազար անգամ արձակում առնէ ալ նէ, օգուտ մը չ'ունենար : Արդ՝ ըսէ ինծի, աս է թէ չէ ուզդափառ վարդապետութիւնը : Աւրեմ ի՞նչ հիմամբ կը զրցուի թէ խոստովանանքը կը դիւրընցընէ մեղանչելը, եւ ուզդութեան օգուտ չունի : Եթէ յափտենական, գերբնական աղդու պատճառներէ յառաջ եկող զդիումը, գործուած շարիբներէն դարչիլը, մէյ մ'ալ չմեղանչելու անկեղծ առաջադրութիւնը՝ զմեզ մեղքէ հեռացընելու եւ վարդերնիս անկեղծութեամբ ուղղելու ուրիշ ամեն կարելի միջոցներէն զօրաւոր չեն համարուիր նէ, ան ատենը՝ ալ անօգուտ է խօսիլը, դուն ալ ինծի կրնաս յաղթել ըսելովդ թէ, արեւը իր ճառագայթներով կը թրչէ, եւ թէ լեռները օգին վրայ կը թռչին, վասն զի նոյն է համեմատութիւնը : Ուզդափառ կրօնի բնութիւնը կ'եղծանեն, երբ կը զրուցեն ստութեամբ, թէ խոստովանանքը մեզի համար ուրիշ բան չէ, բայց եթէ մեր կենաց պատճութիւնն ընել, եւ ետքը աս ինքնահնար դիւտին վրայ մեզի դէմ կ'անզգամին, բայց ան ատենը յանցանքը որո՞ւն է :

Բայց գեռ խոստովանութեան գլխաւոր մասին վրայ շխսանցայ, որ է տուած շնորհքը : Անտարակոյս զմեզ ուղղելու համար մենք ալ մեր կողմանէ աշխատելու ենք . բայց սաղյդ է միանդամայն, որ մեր ամեն ջանքն ու աշխատութիւնը ամեննեւին բան չեն արժեր, եթէ Աստուծոյ շնորհքը օդնութեան շիհամնիր : Արդ՝ աս է խոստովանանքին անբաւ արդիւնքը, որ սրբարար, այսինքն՝ զմեզ արդարացընող շնորհքէն զատ, որ մեր սիրուը կը հեղու, ու խորհրդոյն առանձին գործքն է, մեզի շատ դործնական շնորհքներ ալ կը մատուցանէ, որոնք որ սրբարար շնորհքին հետ կապուած են : Ասով քաղցր եղանակաւ մը մեր ցանկութիւնը կը զապուի, մեր կիրքերը կը մեղմանան, միտքերնիս աւելի եւս կը լուսաւորուի, սրտերնիս աւելի եւս կը զօրանայ մեղաց դէմ պատերազմելու եւ առաքինութեան ետեւէն երթալու :

Աւստիքիլ կ'անիբաւին բողոքականներուն մէջէն ու-

մանք, ինչպէս Ֆից Ուիլլեմ Եւ ուրիշները, Երբ ուղղափառաց խոստովանութիւնը հասարակաց համեստութեան համար ամէն միջացներէն աւելի զօրաւոր կը սեպէն։ Քաղաքական ուստիկանութիւնը ուրիշ բանի չ'օգներ, բայց Եթէ քանի մը ծանր եւ արտաքին անկարգութիւնները արգելելու. Փիլիսոփայութիւնը մինչեւ Հիմա պատի մը չըրաւ մարդկային բարքը նորոգելու մէջ. ընտանեաց գլուխներուն հակողութիւնը իրենց տանը պատերէն գուրս շիտարածիր եւ կամ մինակ արտաքնոյն վրայ կը մնայ. բայց խոստովանանքը մարդկային սրտի խորունկը կ'իջնայ, ուր մարդիկ չշմարտապէս բարի են կամ չար. մեղքը անմիջապէս իր ծնած ու ապականութիւն գործած աւեղը կը ճնշէ, իր մեղքերը կրից կողմանէ շիդատեր, որոնք զանիկա կ'արդարացընեն կամ գոնէ կը ջատադովեն, այլ Աստուծոյ անսահման սրբութեանը կողմանէ, որ ամենեւն նոգաստաւոր շիկրնար ըլլալ, մեղքերը կը տեսնէ իրենց սոսկալի աղդեցութիւններովը, որ զմեզ յաւիտենական բարիքներէն կը մերկացընեն եւ յաւիտենական չարեաց մէջ կը ձգեն։ Բայց ասոր համար զմեզ յուսահատութեան անդունդի մէջն աւ չի ձգեր, ինչու որ հաւատքով զօրացեալ եւ յուսով կենդանացեալ զմեզ կը լուսաւորէ, որ ճանշնանք թէ ինք զօրութիւն ունի մեղքերնիս ջնջելու, ոչնչացընելու, եւ աստուածային բարեկամութեան կազզ նորոգելու, մեղքերնիս ատելու, եւ թողութիւն ինդրելու որ ըլլանք։ Յանցաւորը այսպիսի յուսով լեցւած, մեղքերը ատելու կը քաջալերուի, ներքուստ կը նորոգուի, եւ քահանային արձակումը զինքը Աստուծոյ առջեւը արդարացընելով, իրեն մեծ զօրութիւն մը կը շնորհէ բարութեան ու անմեղութեան նոր կեանք մը սկսելու։

Աերջապէս՝ ուղղափառի մը, որ փորձով գիտէ, թէ ինչ է խոստովանանքը, ամենայն վատահութեամբ կը հարցընեմ. թէ ամուսին մը ընտրելու ըլլացիր, որուն աւելի քու վատահութիւնդ կու տայիր, անոր որ սուրբ խորհուրդներու ստեպ կը մերձենայ, թէ անոր, որ նոյները կը ծաղըէ։ Թէ դաշինք մը, ընկերութիւն մը դնելու ըլլացիր, զնվաւելի կ'ուզէիր քեզի ընկեր կամ թղթակից տանուլ, զանիկա՞ որ կը ճանշնառ թէ ստեպ կը խոստովանի, թէ զանիկա որ խոստովանութեան վրայ կը ծիծազի։ Եւ մահուանդ ատենք, որուն կը յանձնէիր քու սիրելի ընտանիքդ, այնպիսի մարդու մը որ ջերմեռանդ է խոստովանութեան, թէ այնպիսի թշուառականի մը, որ նոյնը կ'արհամարհէ։ Գուցէ թէ ան ատենուան ընկիրդ մտածելու ըլլաս, հիմակուընէ կը լուսաւորուի։ Սոտոս հռչակաւոր վարդապետը եւ կարուս Նին խոստովանահայրը կը պատմէ թէ Նիւրէնպէրի քաղաքը՝ Լուտերի աղանդը ընդունելէն եւ խոստովանանքը ջնջելէն ետքը, այնշափ անօրէնութիւններով, նենդութիւններով, անիրաւու-

թիւններով, անառակութիւններով, հայհոյութիւններով լեցուեցաւ, որ ալ չեր կրնար դիմանալ. ուստի աղաչեց կայսեր, որ օրէնքով մը նորէն խօստովանանքը հաստատէ, բայց կայսրը իր իմաստութեամբ ամէն բան խորունկ տեսնելով. առ աղաչանքին վրայ աղէկ մը ծիծաղելէն եռքը պատասխան տուաւ որ, եթէ Նիւրենապերկցիք խօստովանանքը Աստուծոյ ձեռքէն չեն ընդունիր նէ. Բնչպէս զանիկա իր ձեռքէն պիտ' որ ընդունէին: Բայց ով է որ չի տեսներ հօստեղս խօստովանանքը անհամեստ բարդներուն տրուած պատասխան մը:

Գիտեմ, որ չեն պակսիր պյանդիսիներն ալ, որոնք անհամեստութիւն կը դանեն նիւթական մասին մէջ, որ խօստովանութեան առարկան կը ձեւացընէ. բայց գիտեմ նաև որ աս անհամեստութիւնը գանողներն անոնք են, որոնք ըստ մեծի մասին ոչ խօստովանանք կ'ըլլան եւ ոչ ալ համեստութեան հայելի են: Անհաւատալի բան է, բայց սույզ: Ժամանակիս անառակութեան եւ անհաւատութեան մէջ, որ բոլոր աշխարհը կ'ողոզէ, գեռ կը գտնուին տեսակ մը մարդիկ, որ հին փարիսեցիներէն ամենեւին չեն զանազանիր թէ իրենց վարդովը եւ թէ իրենց սուս զդուչաւորութեամբը: Հին փարիսեցիները, ինչպէս Յիսուս Քրիստոս կը վկայէ, աղահ, կեղծաւոր, հաղարտ, արտաքուստ գերեզման բռեալ, եւ ներքուստ ամենայն անօրէնութեամբ լի էին. հիմակուան փարիսեցիներն ալ ասոնցմէ տարբեր չեն, թէրեւս աւելի եւս չարագոյն վասն զի անոնց ամէն մօլութիւններուն վրայ նաև անկրծութիւնը կ'աւելցընեն: Փարիսեցիները, իրենց վարուցը գարշութեանը չնայելով, զայթակղել մը կը ցուցընեին Մարմացեալ Սրբութեան, Յիսուսի Քրիստոսի ամէն խօսքերուն եւ ամէն գործքերուն վրայ. աս մեր փարիսեցիներն ալ նոյնը կ'ընեն, թէ քարոզչին բերնէն բառ մը փախչելու ըլլայ, թէ խօստովանահայրը հարցմունք մը ընելու ըլլայ, եւ կամ քահանայ մը ընկերութեան մը մէջ տեսնուելու ըլլայ: Հին փարիսեցիները կ'ամրաստանէին եւ կը զրպարտէին աստուածացին Փրկիչը իր արտաքին գործքերուն համար եւ ասոնց համար իրեն գէմ գէշ կը զրուցէին. հիմակուաններն ալ նոյնը կ'ընեն, բերներնէն թոյն ու գառնութիւն կը թափենն քահանաներուն անպարկելառութեան եւ համարձակութեան վրայ, ինչպէս իրենք կը զրուցեն: Արդ այսպիսի փափուկ հոգիներուն հետ ինչպէս պէտք է փարուիլ: Այնպէս ինչպէս մեր Աստուածացին վարդապետը վարուեցաւ, որն որ ամենեւին իրենց չարագդած եւ թիւր զայթակղութիւններուն իրաւացի պատճառ մը շտալէն եռքը, իրենց շատիստութիւնը եւ զըրպարտութիւնները բանի մը տեղ չեր դներ:

Սույզ է՝ որ քահանան կը պարտաւորի հարկաւոր զգուշութիւններն ընելու, երբ ամպիսնէն եւ կամ խօստովանանին մէջ կը խօսի: Ասիկա խստիւ կը պահանջէ իր

վիճակին արժանաւորութիւնը, իր պաշտօնիքն սրբութիւնը, առառուածայինն բանին մեծվայելչութիւնը, գայթեակղութիւն չտալու հարկաւորութիւնը, հաւատացելց հոգեւոր բարիքը, եւ սուրբ կանոններուն հնազանդութիւնը. բայց ուրին ալ կը պահանջէ, որ քրիստոնեայ ժողովրդեան վերը չծածկուի, եւ խոհեմութեամբ, ու հաստատութեամբ բժշկուի: Զարմանալի՞ բան: Աշխարհը այսպիսի աղտեղի զրերուն մէջնաւարեկ ըլլալու վրայ է, հիմակուան խօսակցութիւններն ալ ուրիշ բան չեն, բայց եթէ շարունակեալ անմաքուր եւ աղտեղի խօսքեր, աներու, խանութներու, փողոցներու, հրապարակներու մէջ ասոնց վրայ կը խօսուի, թէառոնները զագրութեանց արձագանք մ'եղած են, երաժշտութիւններն ուրիշ բան չեն չնչեր, բայց եթէ կրից գրգռութիւն, ծաղկեալ ընկերութիւններն անզգաստ մերկութեան խումբ մ'եղած են, աղջկանց եւ աղոց ձեռքը արտած ռոմանները սիրահարութեան հիւսուածքքներն են, պատերէն կախուած պատկերներն ու նկարները դայթ ակղեցուցիչ են, նոյն իսկ ընտանիքներն որ ժամանակ մը պարկեցութեան տաճարներ էին, անհաւատարիմ եւ անկարգ ամսասիններէ ապականած են, եւ ոչ որ կը բողոքէ. եւ միայն ամենայն անհամեստութիւն անոնց վրայ է, որոնք որ եկեղեցւոյ եւ խօստավանարանի մէջ կը ջանան այսպիսի պղծալից հեղեղի մը գէմ թումբ մը զնելու: Իրացընէ կեղծաւորութիւնը, ստութիւնը, փարիսականութիւնը, ասկից աւելի յառաջ չեր կրիմալ: Անանկ կ'երեւայ թէ, ալ շարիքը գէշ գործելու վրայ չըլլայ, հապա գէշ գործքէ մաքրուելուն վրայ: Հասարակօրէն աս զիստղութիւնը եղած է, որ որչափ աւելի առանձնական մը, երկիր մը ապականած է, այնչափ աւելի արագուստ ծանրակեցութիւն մը կը ցուցընէ, ինչպէս Անդղիա կը պատահի: Նոյն իսկ Անդղիացոց վկայութեամբը աշխարհիքի վրայ Անդղիա ամենէն աւելի ապականած երկիրն ըլլալով իր իմաստակութիւնները, եւ շինծու զդուշաւորութիւնները ան աստիճանի հասցեցած է, որ ծիծաղական բան մը եղած է: Բայց ուղղափառ Եկեղեցին, որ չէ թէ արտաքին երեւոյթներու, այլ ճշմարտութեան կը նայի, չէ թէ միանակ մարդկան աշքը, այլ զդուշաւորաբար Առոտուծոյ աշքը կը դիմէ, աս տեսակ կարիքատուն կեղծերներէն հեռու է. կը խօսի, եւ պիտօր խօսի միշտ ցորչափ հարկաւոր է հոգիները փրկելու, բանի տեղ չիդնելով ոչ հին եւ ոչ նոր փարիսեցիները, եւ այսպէս չէ թէ միայն ճշմարիտ համեստութեան երեւոյթը, այլ անոր եռութիւնը միշտ կը պահպանէ:

Խառնավանանչ + Հանուններուն ընդունեաց էուզնիւն-
ներուն հէջ բանելու իւ իւնուց և ծուոյի: Ասով ինչ
կ'ուզեն ըստը: Երբ թէ աս միջոցով քահանաներն ընտանեաց
խաղաղութիւնը կը վրգովէն: Ամեն բանէն յառաջ ով-

որ քանի մ'անգամ քրիստոնէական վարդապետութեան ներկայ գանուած է, զիտէ, թէ խոստովանանքը ուրիշ վախճան չունի, բայց եթէ լսել եղած մեղքերը՝ որպէս զի անոնց ապաշխարանքն եւ արձակումը տրուի, կամ թէ հոգւոց առաջնորդուի կենաց այլ եւ այլ վտանգներուն մէջ, առանց ամենին ին այնպիսի նիւթ երու մէջ մտնելու որոնք իր վախճանէն դուրս են: Մահաւանդ որ՝ ամէն քրիստոնէական վարդապետութիւններու մէջն ալ խոստովանութեան վրայ դրած պայմաններէն մէկն աս է, որ ապաշխարողները խոստովանութեան չվերաբերած խօսակցութիւններէն պէտք է զգուշանան:

Իսկ եթէ իր հոգւոյն որպիսութիւնը յայտնելու, եւ կամ քանի մը դժուարութիւններու մէջ լուսաւորութիւն մ'առնելու համար, երբեմն հարկ կ'ըլլայ, որ խոստովանահայրն ընտանեաց որպիսութեան վրայ տեղեկութիւն մ'ունենայ, ասկից առելի բնչ օգտակար բան կրնայ ըլլալ: Ո՛վ չիգիտեր որ ընտանեաց գաղտնիքներուն մէջ իրաւցընէ այնպիսի ցաւալից խաչեր, այնպիսի դժուարին պարտաւորութիւններ, եւ այնպիսի պարագաներ կը գանուին, որոնց մէջ չատ դժուարին է Աստուծոյ հաւատարիմ մնալը: Երդ՝ Աստուած խոստովանահայր մը սահմանելէն աւելի մեծ եւ անճառ նախախնամութիւն մը կրնար ցուցընել, երբ նոյն խոստովանահայրը մէկ կողմանէ պարտաւոր է ամէն լսածներուն վրայ ամենամեծ գաղտնութիւն պահելու, եւ մէկալ կողմանէ հօր պէս խորհուրդ ու խրատ տալու, զաղանի վէրքերը պալսամով բժշկելու, ու խոստովանորդին զօրացընելու, հոգի տալու եւ առաքինութեանց դժուարին ճամբուն մէջ օգնելու կը պատաւորի, ուր եւ երբ հաւատացեալները կարօտ կը գտնուին: Ահ, խոստովանութեան դէմ խօսողները ստուգիւ չեն գիտեր, թէ որ լավի իրեն պարտական են ընաանիքները: Եթէ իրենց ծառաներն ու հպատակները, հազար ու մէկ եղանակաւ չեն գողնար եւ չեն խարեր նէ, ասիկայ չատ անգամ խոստովանաքին ազգեցութենէն է: Թէ որ իրենց որդիքն եւ աղջիուները անմեղութիւննին կը պահեն, եւ բոլորովին չարութեան մէջ չեն իյնար նէ, չատ հեղ խոստովանանքին պտուղն է:

Չատ ամուսիններու հաւատարմութիւնը, իրենց անգութէ երիկներուն ձեռքէն տարիներով քաշած նեղութիւններուն մէջ ցուցըցած համբերութիւնը, մինակ խոստովանանքի մէջ դասձ մմիթմարութեան, եւ քաջալերութեան դորձքն է, որ իրենց հոգի եւ զօրութիւն կու տայ ամէն բան սիրով քաշելու յաւիտենական փրկութեան համանելու համար: Այնպէս չատ երիկ մարդկանց համբերութիւնը, որ աշխարհամէր ու թեթեւամբ կնիկներնուն այլանդակութիւնները լութեամբ կը տանին՝ խոստովանահօր տուած խորհուրդներուն պտուղն է: Խոստովանութեան մէջ թշնամութիւնները որուանց մէկդի կը ձգուին, որովհետեւ ասիկայ հարկաւոր թէու-

թիւն մըն է Աստուծութիւն ընդունելու. հօն, ապաշխարողը առաջադրութիւն կը դնէ ընկերին ունեցածին ու պատուզին հասցուցած վնասը կատարելապէս հասցուցանելու. հօն որդւոցը վրայ աւելի հսկելու, հօն արդարութեան դէմ չգործելու, հօն իր վիճակին ամէն պարտքերը կատարելու: Եւ եթէ դնենք նաեւ որ խոստովանանքը մարդը անմեղանչական չընէ, այսու ամենայնիւ՝ շատ եւ շատ եղանակու մեղքերուն թէ թիւը եւ թէ ծանրութիւնը կը քիչընէ, եւ ներբին զօրութիւն մը կու տայ ամէն տեսակ առարինութիւններու: Մէծ բան, որ ինչպէս չեն տեսներ՝ թէ Աստուծած առ խոստովանութեան սուրբ խորհուրդը դրած շըլար նէ, հարկ էր մարդկանց բարւոյն համար ասոր նման՝ չէմ գիտեր ինչ բան մը սահմանել, երբ որ նոյն խոկ հեթանոս փիլխոփաները խորհուրդ կու տային հաւատարիմ բարեկամ մ'ունենալու, որ կարենային անկից լոյս ու խորհուրդ ընդունիլ իրենց կենացը գժուարին պարագաներուն մէջ: Բայց ես չեմ զարմանար, որ չեն տեսներ ասիկայ. ինչու որ շատոնցուընէ առ բանը դիտած եմ, որ չկան այնպէս կարճ խելքով՝ մարդիկ, ինչպէս առ գժրախաները, որ կրօնի դէմ կը խօսին: Շատերուն վրայ՝ այնչափ սրտի շարութիւնը չէ, որշափ մոտաց պակառութիւնն է պատճառը, որ այնպէս դէմ կը խօսին, ու կը գործեն. Եւ ամենէն հասարակ պատճառներուն ալ խելքերնին չհասնելով՝ կը գայթակղին ու կը հայհոյեն. Զոր ինչ ոչ իւնառ, հայհոյին:

Ե. Աերջապէս Խսութելունուց սուրբ հիւաներունուց մէջ ու ունի սուրբ հիւաների հընկած է: Իրաւցընէ կ'ամշնամ ես ասոր պատասխան տալու, եւ կարծեմ թէ, ով որ պյսպիսի թըշնամանք մը Եկեղեցւոյ երեսը զարնելու կը համարձակի, այնպիսին գժուարաւ կրնայ իր միտքն ուղղել: Այսու ամենայնիւ՝ որովհետեւ չկայ այլանդակութիւն մը որ, որշափ ալ անհաւատալի ըլլայ, զոնէ մէկը կամ մէկալը շշարժէ՝ թէ եւ համոզելու ալ չըլլայ, ասոր համար քանի մը խօսք ըսելը հարկ է:

Մէծ յանցանքները չեն գործուիր առանց մեծ վախճանի մը: Հօս յանցանքը կարծածեղ աւելի մեծ է: Չէ թէ միայն ընութեան սուրբ օրէնքներուն, այլ նաեւ Աստուծոյ եւ Յիսուսի Քրիստոսի դրական օրէնքներուն եղծումն է: Ուրեմն քահանայ մը՝ անտարբերութեամբ աշխարհքիս ամենէն զզուելի գաւաճանութիւնը պիտ'որ ընէ անոնց՝ որ իր քաղաքակիցները, իր Եղբայրները, իր բարեկամները, իր ազգականներն են. ինք զինքը Եկեղեցւոյ ամենասոսկալի պատիժներուն՝ մեծ նզովքներու տակ պիտ'որ ձգէ, եւ բոլորովին անզպայ պիտ'որ ըլլայ մարդկային արժանաւորութեան զգածմանցը, ուխօղձմատնիքի ամէն խայթերուն, ու ատեաններու վախերուն աստուածային արդարութեան սոսկումներուն: Այսպիսի մեծ

յանցանք մը հասարակ բան մը պէտք էր ըլլալ նուհւ ամենէն սուրբ քահանաներուն, եւ ամենէն կատարեալ կրօնաւորներուն։ Եւ իրենց մէջն երբեք պիտ'որ չգտնուէր եւ ոչ մէկը, որ վերջապէս խղճմտանքի դալով այսպիսի զարհութելի ոճրագործութեան մը վրայ երժար՝ հաւատացեալներուն աղջեցութիւն մ'ընէր իրենց ազատութեանը համար։ Մանաւանդ թէ պատշաճ է ըսելը, թէ այսպիսի խարեւութիւն մը ժողովրդեան մէջ պահպանէլու համար, ամէն քահանայք խօսք մէկ ըրած պիտի ըլլային առ խարեւութիւնը յառաջ տանելու, եւ որպէս զի դիւրաւ յաջողցընէին, պէտք էին նախ իրենք զիրենք խարեւ, ինչու որ իրենք ալ կը խոստովանին։ Ով որ առ ամէն բանի կը հաւատայ, ստուգիւ մէծ հաւատք մը պէտք է որ ունենայ։ Բայց, այսպիսի անրագործութեան մը վախճանը բնէլ կրնայ ըլլալ։ Ժամանակաւոր օգուտ մը։ Բայց ամէն մարդ կը տեսնէ, թէ ոչինչ ժամանակաւոր օգուտ մը կրնայ այն վատահամբաւութեան հատուցում ընել որ պիտի ժառանգեն։ Կառավարութիւններու օգնելը։ Բայց՝ կան տեսակ մը կառավարութիւններ որոնց մէծ բան է հանդուրժելը Ասունծոյ սիրոյն եւ անոր օրէնքները պահելու համար։ Իրաւցընէ՛ կան արդեօք այնպիսի ստափկանութիւններ եւ պաշտօնեաններ ալ, որոնք այնպէս զարմանալի եղանակաւ Եկեղեցւոյ եւ Եկեղեցականաց օգնած ըլլան, որ ասոնք ալ պարտաւորին իրենց ծառայութիւն մ'ընել հոգինին, զԱստուած, եւ յախտենականութիւնը զոհելով։ Գուցէ ստափը։ Բայց ով որ միուրը դրած է ստափ ժողովելու այսպիսի զնով, այնպիսին շատ տեևլի դիւրութեամբ նոյնը կրնայ ընել, բան թէ համբերելով այն տաղտկաւթեան եւ երկայն ժամբաւուն խոստովանարաններու մէջ, որ մարդու զօրութիւններն եւ կեանքը կը վճացընէն։ Ի՞նչ ուրեմն կրնայ ըլլալ այսպիսի անհնարին շարեաց վախճանը։ Մարդիկ ստովոր չեն մասնիչ ըլլալու, բայց եթէ իրենց մէծագոյն բարուցյն համար։

Բաց ասկից մէծ անրագործութիւնները չեն հաւացուիր առանց մէծ փաստերու։ Արդ՝ ուր են ասոնք։ Եթէ բառական է, որ առասպելարկու մը կամ լրապատում զրագէտ մը ամբարձութեամբ իր մէկ պատմութեան հիւսուածքին մէջ խորթէ Սուրբ խորհուրդի մը պատահած պղծութիւնը. բառական է, որ քահանայ մը թատերական տեսարանի մէջ երեցընէ, եւ զանիկա ան առտիճանի ամբարիչա մէկը նկարոգրէ, որ այսպիսի նենդութենէ արատաւորուի, ան ասենք ալ աշխարհքս հարկաւորութիւն չունի առեաններ՝ դատատաններ զնելու։ Բայց եթէ կը պահանջուի, որ յանցանքը ցուցուի, որպէս զի հաւատացուի, ոչ, ինչու ուրեմն այն զարհութելի զրապարտութիւնները հրատարակուց յանցաւոր քահանան չեն ծանուցաներ, անունովը չեն ցուցըներ, ինչու չեն նշանակեր տեղն ու ժամանակը ուր յանցանքը պատահեցաւ,

ինչու զանիկայ դատաստանի առջեւ չեն հաներ, ինչու վկաները չեն կանչեր, ինչու անիկայ չեն խայտառակեր յաղթահարելն ետքը։ Աստուծոյ ողորմութեամբը այս դեպքը պատահած չէ, ինչու որ՝ Աստուած նախախնամութեամբը կը հսկէ այն անբեկանելի կնքոյն վրայ։

Բաց ասից, վերջապէս ի՞նչ են այն ոստիկանութիւնները, որոնց ձեռքը քահանաները գործիք մը պիտօք ըլլան։ Քանի մը ապուշ պարզամիտներ կը կարծեն թէ, ասիկայ անթափանցելի խորհուրդ մընէ, բայց չեն գիտեր, որ մեր օքերը խորհուրդները մինակ կրօնի մէջ մնացած են։ Ոստիկանութիւնները կազմողները մեր տներուն մէջն են եւ մեր մէջը գիշեր ցորեկ ընտանութեամբ կը նստին կ'ելլին, չեմ ուզեր ըսել, թէ շատ անդամ ասոնց մէջն շատերն ալ նոյն խոկ կառավարութիւններուն բերնէն բան որսալ գիտեն։ Ասոնք են այն գործակատարները, բարձր պաշտօնատէրները, գործակալները, եւ ոստիկանները ու ասոնց նմաններն։ Արդ՝ ինչ կեցեր ես, կանչէ յորդորէ ամէնքն ալ, որ պատմն քեզի ինչ որ խոստովանահայրներէն լաստ են, կամ գոնէ թօղ վկայեն քեզի որ ասոնցմէ գաղտնեաց յայտնութիւն մը ընդունած են։ Այնշափ աղմուկներուն մէջ, որ պատահեցան ասվերին տարիները, ամէն ծածկուած եւ խստիւ պահուած թղթերն ալ ամենուն ձեռքն ինկան, քսուները, լըտեսները, բանքերները եւ միջնորդները, նոյնպէս ասոնց՝ մէկին մէկալին վրայ յայտնածները, ամէն բան, ճանշցուեցան։ արդ՝ ինչպէս այսպիսի զարհուրելի յանցանքի մը եւ ոչ նշմարանքը տեսնուեցաւ երբեք քահանայի մը կողմանէ։ Գուցէ թէ զգուշաւորութիւնը կամ խոհեմութիւնը ասիկայ ծածկած է հասարակութեան աչքին առջեւը։ Բայց տեսած ենք որ ընկերութեան սիրութ՝ կառավարութեանց կողմանէ պաշտպանութիւն մը գտնելով՝ գաղտնի գիւաններուն մէջ մուած՝ ամենազարտնի թղթերն առ քննած ու հրատարակած է, գոյցիւթակզութիւն ձգելու բաղձանքովը՝ ու անանկ տեղեր, որ առիթալ շկար, ու միանդամայն առանց ակնածութեան, որ կը պահուի թշնամեաց նկատմամբ, չեմ ըսեր մարդավար անձինքներու, հապա մինչեւ անոնց մէջն ալ, որոնք որ բոլորովին ամբարշտութեան ծայրը չեն հասած։ Եւ փողոցներու տիղմը չեն։ Եւ եթէ յայտնութիւններ եղած չեն նէ, պատճառն անէ որ յայտնուելու բաներ չկային։ Այնշափ բաւական է այսպիսի անամօթութիւններու վրայ՝ աս միայն հաստատուն թայ, որ ուրիշ պատճառ մը չունին, բայց եթէ խորին ամբարշտութիւն մը որով այսպիսի զիւաեր կը հնարեն, եւ ասկից թաղ միշտ համոզուին հաւատացեալները, որ ապաշխարութեան խորհուրդը պէտք է որ մեծ բարիք մ'ըլլայ, որովհետեւ Աստուծոյ թշնամիներն այնշափ կատազութեամբ անոր գէմ կը յարձակին։

Հազորդութիւն:

Ա. Ես անարժան եմ: — Բ. Ճատ յահախ ընդունիլն անոր յարգութիւնը կը պակսեցընէ: — Գ. Անձք, որ ստեղ կը հաղորդին, ամենէն աւելի տնտանելի են:

Ամէն մարդ գիտէ որ կրօնական կրթութիւններէն փախչաղները նաեւ ամենասուրը խորհուրդին չեն մերձենար: Բայց ովկիրնար հաւատալ, թէ այսպիսիները նաեւ պատճառներ կը փնտռեն, որ իրենք զիրենք արդարացընեն, եւ ուրիշներն ալ սուրբ սեղանէն հեռացընեն, եթէ աչքով տեսած ըլլայինք: Զարիք մը կ'ըլլայ իրենց թէ ուրիշները կը հաղորդուին: Մանաւանդ թէ լաւագոյն չէր ըլլար, եթէ խօսք ընէին եւ կամ եթէ իրենց վարքն այս աստուածային խորհուրդին արժանաւոր չէր նէ, գոնէ թող տային որ ուրիշները հանդարտութեամբ վայելէին: Այսու ամենայնիւ իրն այսպէս է, կամ որ ուրիշն բարիքը աչքերնին նախանձէն կ'այրէ, եւ կամ որ ուրիշն օրինակը սրտերնուն խիստ յանդիմանութիւն մըն է, ուստի չեն կրնար քաշել որ ուրիշները զՅիսուս ընդունին, եւ որպէս զի զանոնք ալ հեռացընեն, մինչեւ առաքինութիւններէն ալ իրենց պատճառներ կը փնտռեն: Մէյմը կը զրուցեն թէ անարժան ենք այսպիսի սքանչելի խորհուրդի մը մերձենալու, մէյ մ'ալ թէ շատ հեղ ընդունիլը յարգութիւնը կը պակսեցընէ սովորական բան մը ընելով, եւ երբեմն ալ կը ծաղըն եւ վար կը զարնեն ստեղ հաղորդուողները: Իրենց ջանքն ան է, որ այն աստուածային սեղանը երեսէ ձգուած մնայ: Եւ որովհետեւ վնասը կարծուածէն աւելի խիստ մեծ է, անոր համար անկարելի բան է լռելը ասխարէութիւններուն վրայ, որ առաքինութեան կերպարանաց տակ ծածկուած են:

Ա. Ես ամէն բանէն առաջ, Մէն+ ռնարժան ին+, իշտն, այսպէսէ հէ խորհուրդին. եւ ես պատասխան կու տամ թէ ստուգիւ իրենց կարծածէն շատ աւելի անարժան ենք: Ասիկայ չէ թէ խօսքով մինակ կը զրուցեմ, այլ կ'ուզեմ որ իրենք իրենց ձեռքովը շօշափեն: Այս աստուածային խորհուրդին մէջ պարունակուածն բնչ է. Յիսուսի Քրիստոսի Տեառն մերոյ մարմինը, արիւնը, հոգին եւ Աստուածութիւնն է, հոն են այն աստուածային աչքերն, որ բոլոր Երկինքը սիրով կը բորբոքեն, այն օրհնեալ ձեռքերն եւ այն սուրբերն որ մեզի համար խաչին վրայ գամուեցան, այն կողը, այն սիրան որ ամէն երանելեաց բերկրութիւն կու տան, այն աստուածային արիւնը, որուն մէկ կաթիլը մինակ բաւական է ամբաւ աշխարհներ փրկելու. այն մարմինը, որ հա-

զար արեգակներէ աւելի պայծառ է եւ Աստուծոյ քաղաքը կը զմայլեցընէ։ Աս ամենասուրբ մարմնոյն հետ մեկտեղ է իր մեծ հոգին, որն որ Աստուծոյ արարչին գործքերուն մէջ ամենէն սրանչելին է, ուր կը դանուին ամենէն սուրբ յօժարութիւնները եւ ամենէն կատարեալ առաքինութիւնները, որպիսի երբեք չեն առանուած որ զԱստուծոյ աւելի փառաւրած ըլլան։ Հոն է վերջապէս Աստուծութեան լրութիւնը՝ իր ամէն յատկութիւններովն եւ կատարելութիւններուն անսահմանութեամբը։ Ահաւասիկ ասոնք են որ այս սիրոյ խորհրդին մէջ կը դանուին։

Արդ՝ որովհետեւ այսպիսի անհուն աստուծային մեծվայելութեան մը պիտ' որ մերձենայ մարդ. անարդ՝ իր նուռաստ եւ արհամարհ բնութեամբը, անարդ՝ իր ամենածանր մեղքերովը՝ որոնցմով այնչափ անգամ ազտեղած է, անարդ՝ իր որպիսութիւններովը՝ որոնց մէջ կը դանուի, թէպէտեւ իր կողմանէ ամէն կարելի պատրաստութիւններն ալ ըրած ըլլայսուուգիւ այնպիսի մեծ գործք մըն է ասիկայ, որ բարձրագոյն սերովքեներն ալ կը զարմացընէ, որոնք իսկ մեզմէ քիչ անարժան են առ մեծ խորհուրդին։ Աւստի Կշմարիտ է թէ, անարժան ենք, եւ սուուգիւ անարժան ենք մեր իմացածէն աւելի։

Ասկից Բնչէ կը հետեւի։ Կը հետեւի ուրեմն, թէ պէտք ենք հետու կենալ։ Ասկից աւելի յիմարական հետեւութիւն մը չկրնար ըլլալ։ Միթէ, Յիսուս Քրիստոս, աս սքանչելի խորհուրդը հաստատեց նէ, չեր դիտեր թէ որչափ եւ որպիսի է մեր անարժանութիւնը։ Այսու ամենայնիւ ինք չէր, որ հաստատեց։ Մանաւանդ թէ ինք չէր, որ բացարձակապէս հրամայեց, որ մերձենանք եւ ընդունինք։ — Ստուգիւ քրիստոնեաններէն շատերը չեն դիտեր, թէ Բնչպէս Յիսուս առքանիս մէջ ամենայն յատակութեամբ, իր կամքը մեզի յայտնած է։ Ինք դոհ չեղաւ գմթութեամբ միայն ամենայն հաւատացեալները հրաւիրելու, որ իրեն երթան, ամէն աշխատութիւններէն հանգիստ, եւ ամէն ծանրութիւններէն թէթեւութիւն խոստանալով, հասպանաեւ յառաջ զնաց եւ լսուագոյն բարիքներու ալ խոստանիքներ ըրաւ, որոնց մարդիկ կրնան բազմալ, ինչպէս է յաւիտենական երանութիւնը։ Ան ո՞ր ի՞ ճարմին վուուի եւ ի՞ արիւու լը ի՞նչ, յուիդոզդները շարժելու, այնչափ սաստիկ էր բազմանքը որ ըլլայց թէ մէկը զրկուի, խսափ սպառնացաւ անհնապանեղներուն ըսելով։ Ի՞ ի՞ ճարմին վուուի եւ արիւու լը ի՞նչ ո՞ւ ո՞ւ, յու ո՞ւյնուու ի՞նչ ո՞ւնինուու։ Որպիսի խոնարհութիւն է ուրեմն անիկայ, որ աստուծային կամոց կը հակառակի, որ չիյարգեր անոր հրամանները, որ չընդունիր անոր հրաւերները, որ բանի աեղ չփղներ անոր խոստանիքները, որ մինչեւ կը խրոխայ Յիսուսի սպառնալիքներուն դէմ։ Իրաւցընէ նոր աեսակ խոնարհութիւն մը, որ Աստուծուն դէմ։

տուծոյ կամաց եւ հրամանին դէմաննազանդութեանու ապքուտամբութեան վրայ հիմնուած է:

Բայց՝ Եկեղեցին ու կ'ըսեն, իսկ չ'ըւլյ նե ուրոյն մէն անդամ է հողբառին+։ Արնայի շուտ մը պատասխան տալ, թէ ինչու ուրեմն գոնէ տարին մէկ անգամ շես ընդունիր։ Որովհետեւ պատասխան բացայցայտ կը ճանշաս պարտաւորութիւնը, կատարէ ուրեմն։ Բայց սուտ է ան, թէ Եկեղեցին մէկ անգամով կը շատանայ։ Մէկ բանի մը զիջանելու, եւ անով գոհ ըլլալու մէջ մեծ տարրերութիւն կայ։ Եկեղեցին կը բաղձայ, որ հաւատացեալները ստէպ երթան առ Ա. Հաղորդութիւնը, բայց օրովհետեւ ասիկայ ամէն մէկէն շիկրնար յուսալ, կ'ուզէ որ գոնէ տարին անգամ մը կատարեն, շընողներուն դէմ պատիժներ ու բանադրանքներ սպառնալով։ Եկեղեցին ասնիւթիս մէջ այնպէս կը վարուի, ինչպէս որ որդեսէր մայր մը իր հիւանդ զուկին հետ կը վարուի, որն որ չ'ուզեր ամենէնին կերակուր ուտել։ առ, կ'ըսէ, իմ սիրոյս համար, գոնէ աս կտոր մը կերակուրը, որպէս զի բոլորովին անօթիութենէ շմեռնիս։ Բայց՝ ո՞վ շիտեաներ, որ գժած մայրը կը բաղձայ որ իր զաւակն ալ ուրիշներօւն պէս առողջ ըլլայ, եւ կարող ըլլայ ոչ միայն ապրիլ, այլ նաև առաւելութեամբ կերակուրն ուտելով, աւելի եւս զօրանայ եւ վայելէ իր բարեկենդանութիւնը։

Եկեղեցւոյ գիտաւորութիւնը՝ կ'իմացուի իր հրամարակած սահմանադրութիւններէն, տուած կանոններէն, գումարած ժողովքներէն, իր Հարց եւ վարդապետաց վարդապետութիւններէն եւ սրբոց վարքերէն, օրոնք իր սիրելի որդիքն ըլլալով իր հոգւոյն աղէկ թափանցած՝ իր հոգին ստացած են։ Այդ Եկեղեցին ասոնց ամէնուն բերնովը մեզի կ'աղաղակէ, որ ստէպ ստէպ Հրեշտակաց Հացն ընդունինք։ Սուրբ հարց եւ վարդապետք ամենայն եռանդեամբ զմեզ ասոր կը յորդորեն, Սուրբերն իրենց վարքովը տուած օրինակէն զատ, իրենց քարոզութիւններուն մէջ ամենայն զօրութեամբ սուրբ Հաղորդութիւնը ստէպ ընդունելու յորդորեցին, մեր հաւատոյ առջի նախահարքը գրեթէ ամէն օր կը հաղորդուէին, եւ բոլոր Եկեղեցին Տրիանգեան ժողովքին մէջ գումարուած՝ բարձրածայն հրատարակեց, թէ կը բաղձայ, որ այն առջի երջանիկ դարերուն սովորութիւնը նորոգուի, ուր հաւատացեալներն այն աստուածային հացով ամէն օր կը կերակրէին։ Ահաւասիկ ասոնք են Եկեղեցւոյ եռանդուն բաղձանքը։ Աւրեմն տարին անգամ մը հաղորդուին Եկեղեցւոյ մեզի տուած շափու չէ, այլ վերջին սահմանն է, որուն կը զիջանի, եւ առկեց անդին իր բանադրանքներով կ'որոտայ։

Մեր անարժանութիւնը ճանշալուն օրինաւոր հետեւութիւնն աս մինակ կրնայ ըլլալ, որ առանց պատրաստութեան շմերձենանք. բայց գժբախտութեամբ մինակ աս հե-

տեսութիւնն է, որ չեն իմանար անոնք, որոնք իրենց անարժանութիւնն պյնչափ կը հրատարակեն: Ինչու որ, հասարակօրէն ասոնք են, որ տարի մը մեղքերու, եւ ծանր մեղքերու մէջ անցընելէն ետքը, աւելի ձեւի քան թէ իրենց յանցաւորութեան վախճան մը տալու համար՝ Աստուծոյ պաշտօնէին առջեւը կ'ելլեն: Խոստովանանքնին, Աստուած դիտէ ինչպէս, լնցընելէն ետքը, կը պահանջնեն, որ քահանան առանց ընդդիմութեան մը պյն ասառածային սեղանին մատեցընէ զիրենք, երբ որ դեռ հայհոյութիւններու, պղծաւթիւններու հոտերը վրաներնէն կը բաւրեն: Դժբախտ է ան քահանան, որ ասանկներն աւելի աղեկ տրամադրելու համար արձակումը քիչ մը կ'ուշացընէ: Կը բարկանան, կը սպառնան, եւ կը յանդգնին ըսելու, թէ ալ ասկից ետքը ապաշխարութեան խորհուրդին պիտ'որ չմերձենան, կարծես թէ խոստովանելնին Աստուծոյ իրենց կողմէն եղած շնորհք մըն է, եւ ոչ թէ ամենամեծ ողօրմութիւն մը, որ կ'ընդունին: Աս պատճառաւ է որ շատ անգամ պյս ասառածային սեղանին կը մերձենան, առանց մեղքերնուն վրայ անկեղծ զղջում մ'ունենալու, ու առանց իրենք զիրենք ուղղելու եւ վտանդներնէն հեռանալու առաջադրութեան, մինակ նիւթապէս պարտքերնին կատարելով. եւ Աստուած տար, որ իրենց կենացը այնչափ յանցաւորութիւններուն վրայ նաեւ սրբապղծութիւն մը շատելցընէին:

Ասոր ներհակ' ով է որ ստէպ հազորդուողէն աւելի քիչ անարժանութեամբ աս սուրբ խորհուրդին կը մերձենայ: Մօտ ատեն սրբութիւն առնող մարդը կամ ընդունած սրբար շնորհքին գանձը դեռ կենդանի կը պահէ եւ կամ դժբախտութեամբ աս շնորհքը կորսընցուցած է: Թէ որ կորսընցուցած է, ի վերայ պյոր ամենապյնի շարեաց անդունդի մէջ ան աստիճանի ընկղմած չէ, ինչպէս ուրիշ մէկը, որ խորհուրդներէն հեռու կը պտղաի: Անոր համար ալ կորսընցուցած շնորհքը նորէն դիւրութեամբ կը ստանայ սպաշխարութեան խորհուրդին մէջ, որն որ սուրբ Հազորդութիւն ամենահարկաւոր տրամադրութիւնն է, եւ քիչ գժուարութիւն կը զդայ խօնարհութեան, յարգութեան, զղջման, սիրոյ զգածմունքները սրտին մէջ զարթուցանելու, որոնք որ աւելի մերձաւոր ու հարկաւոր տրամադրութիւններ են, աւելի նպաստներ ընդունելու: Արդ՝ գործադրութեան մէջ, ըսածներնուն բոլորովին հակառակը կ'ըլլայ. պյնչափ շուտ շուտ չենք մերձենար, կ'ըսեն, Հազորդութեան, վասն զի անարժան ենք, եւ անարժանութեամբ կը մերձենան, վասն զի բաւական շուտով չեն մերձենար:

Բայց՝ ուղղափառաց համար հարկաւոր էին արգեօք պյանչափ խորհրդածութիւններ: Եթէ Յիսուս ամենեւին հրաման տուած շըլլար, հապա մինակ ակնարկութիւն մը, մինակ

բարձանք մ'ալ յայտնած ըլլար, ոյս ակնարկութիւնը բաւական պէտք էր ըլլալ սրբութեան մերձենալու անոնց ամենուն համար, որոնց սրախն մէջ հաւատող մեծագին գանձն անկորուստ պահուած է:

Եթէ քնքշանք, հապատանք, կեղծիք, կեղծաւորութիւն չէին այն զբութիւնները, զգայականութիւնները, եւ բարեսրառութիւնները որ աշխարհքս կը կեղծէ, ով այսպիսի ընդարձակ սիրոյ մը հրդեհը, եւ սաստիկ եռանդեան բորբոքը պիտ'որ լուցաներ, բայց եթէ Յիսուս Քրիստոս Ա. Խորհուրդին մէջ: Ի՞նչպէս: Միթէ հոս Աստուած մը մեր սիրոյն համար ոչնչացած չէ: Չէ թէ մարդու, հապա անգլուց արարածի մը կերպարանքի ներքեւ ծածկուած չէ: Ինք՝ մշտնջենաւոր սիրոյ գերի մը զիշեր ու ցորեկ սուրբ տապանակներուն մէջ գոցուած ու ծածկուած չէ մինակ մեր սիրոյն համար: Գուցէ ճշմարիտ չէ, որ ինք աս վախճանաւ իր ամենակարողութեան ամեննէն զարմանագործ հրաշքները, իր անհուն իմաստութեան ամենախօր հնարքները, իր անսահման բարութեան անձառելի քաղցրութիւններն ի գործ կը դնէ: Այսպիսի վիճակ մը որպիսի զրհեր իրմէ կը պահանջէ: Գուցէ թէ սույզ չէ, որ մեր մէջը եւ մեզի հետ գտնուելու համար անարդ մարդիկներու ալ իշխանութիւն տուած է զինք երկինքէն երկիր կանչելու, անարժան ձեռքովնին շշափելու, եւ ուզածնուն պէս պահպանելու, եւ նաեւ գաղջ հաւատացելոց զանցառութեանը, անկարգութեանը, եւ սրբապիղներուն արհամարհութեանը, եւ նոյն իսկ թշնամիններուն անարգութեանը մատնելու: Եւ այս ամենայն գուցէ թէ իր օգտին կամ բարոյն համար էին, չէ նէ մեր վրայ ունեցած ամենասուրբ սիրոյն եւ մեր հոգւոյն օգտին համար: Բաց ասկից՝ բաւական չհամարեցաւ մինակ մեր մէջը բնակելը, որն որ արդէն մեծ շնորհք մըն էր, ուզեց միանգամայն մեզի հետ այնպիսի ներքին, ազնուական, անձառելի միաւորութիւն մը ունենալ որուն վրայ բովանդակ եկեղեցին կը զարմանայ, հրեշտակները կը նախանձին, եւ բոլոր երկինք կը հիանայ: Եւ այսպիսի սիրոյ մը անհասանելի խորութիւնը, անդունդը եւ սրանչելիքը գեռ զմեզ անտարբեր, գաղջ, եւ անհնազանդ եւ ամենեւին հատուցում մը ընելու անկարող պիտ'որ գտնեն: Ո՞հ, ընթերցողդ, ալ մի հաւատար ան թշուառականներուն խարհութեանը, որ կը պարծին մտաց սրութիւն, խորհրդոց բարձրութիւն, սրտի բարութիւն, հոգւոյ վեհութիւն ունենալու ու կամ երբեք միտքերնին չէ հասեր, թէ ինչ է աս խորհրդին աստուածային բարձրաւթիւնը, եւ կամ սրաերնին երբեք այսպիսի ամենաբարի Աստուծոյ մը համար սիրոյ շարժում մ'ունեցած չէ: Մեծ հոգիները, զգայուն հոգիները, վեհ հոգիները, Սրբուհի թերեսիա, Կատարինէ Սիենացի, Ատանիսլաւոս Քոստիա, Յարութիւն Պայլընի եւ ուրիշ աստիճ նմաններն էին, որոնք որ այնպէս

էին Սրբութեան առջեւը՝ ինչպէս մոմ մը արեւին առջեւը՝ Մէկալներունը թէատրոններու եւ ռոմաններու մեծանձնութիւն եւ զգայութիւն է: Բայց դժբախտ են եւ ողօրմելի, որ Յիսուս Հոգերնին չըլլալով, արդէն այս իրենց յանցանքներուն մէջ պատիժնին կը կրեն, որ է Յիսուսէն զրկուիլն առաջխարհքիս մէջ, եւ եթէ ժամանակին չեն զզջար նաեւ բոլոր յաւիտենականութեան մէջ:

Բ. Մէկալ յառաջ բերած ընդդիմութիւննին առ է, թէ շուրջ առ Սրբութիւն երբին-և յարդութիւն է ողօրմելունեւ, ընդանելիւն բայց իւլլայ: Սատանան իր խորհուրդը բռնութեամբ յառաջ չիկրնար նէ տանիլ, խորամանկ հնարագիտութեան ձեռք կը զարնէ. հաւատացեալները սուրբ Հաղորդութենէն գաղջութեամբ՝ կամ սուստ խոնարհութիւն մը պատճառելով՝ չիկրնալով հեռացընել, մեծագոյն յարգութեան կերպարանքովը խարել կը ջանայ: Ստոյդ է որ շափազնաց ընտանութիւնը մարդկանց մէջ նուազ յարգութիւն եւ նուազ մեծարանք կը ծնանի. բայց ասոր պատճառն ան է, որ ներքին ընտանութիւնը որպիսի անձի հետ ըլլայ, կամաց կամաց անոր տկարութիւններն եւ անկատարութիւնները մեզի կը յայտնէ, եւ որովհետեւ չկայ մարդ որ տկարութիւն՝ անկատարութիւն չունենայ, ասկից կը հետեւի որ երկայն ատեն անցնելով փոփոխակի ներքին յարգութիւնը կը նուազի: Բայց ինչպէս յայտնի է, առ բանս Յիսուսի նկատմամբ՝ ոչ եղած է եւ ոչ ալ կարելի է, որովհետեւ իր կատարելութիւններն ամէն կողմանէ, անսահման եւ անշափ են: Մանաւանդ թէ բոլորովին ասոր հակառակը պէտք է որ ըլլայ: Որչափ աւելի Յիսուսի հետ ներքուստ կ'ընտանենանք, այնչափ աւելի զինքը կը ճանշնանք. եւ որչափ աւելի կը ճանշնանք, այնչափ աւելի զինքը կը յարդենք: Մինչեւ աշխարհքիս վրայ ալ, որչափ աւելի սրբակեաց մարդու մը հետ կ'ընտանենանք, այնչափ աւելի որէ որյարգութիւննիս անոր վրայ կ'աւելնայ. որովհետեւ միշտ անոր վրայ նորանոր կատարելութիւններ կը տեսնենք: Ասկից չափէ ուրեմն, թէ ինչ պիտ'որ ըլլայ մը ընտանութիւնը թագաւորաց թագաւորին եւ ամենայն առաքինութեանց Տիրովը հետ:

Բաց ասկից յարգութիւնը նոյն իսկ հոգւոց կողմանէ ալ կ'ամի: Ինչու որ՝ ինչ է այն էական յարգութիւնը, որ Սրբութիւն առած ատեննիս կ'ունենանք: Այն սրտի մեծագոյն սրբութիւնը, մեծագոյն հաւատքը, մեծագոյն սէրն է, եւ մեծագոյն ներգործական զերմեռանդութիւնն է: Ինչպէս որ այն մեծագոյն յարգութիւնն ալ, որ իշխանի մը զինքն ընդունած ատեննիս կը ցուցընենք, կը կայանայ պալատին հարուստ զարդարանքին, կահուց ֆառաւորութեանը վրայ: Եւ ով աւելի կրնայ առ Սուրբ Հաղորդութիւնը սիրոյ, խոնարհութեան ու ջերմուանդութեան մեծագոյն յարգութիւնը ընծայել, բայց եթէ, ով որ երկայն կիրառութեամբ վարժած է այնպիսի ե-

ռանդուն եւ մեծաբորբոք ներգործութիւնները կատարելու : Արբութեան քիչ մերձեցողները, հրաշք մըն է, թէ որ զիտնան բնչպէս պէտք է, գոնէ քիչ մը ատեն, պատշաճ եղանակաւ մը վարուիլ, կամ քանի մը յարդական խօսք խօսիլ : Ասոր հակառակ ստեալ հաղորդուողները շատ աւելի աղջկ գիտեն թէ բնչպէս պէտք են զինքն ընդունիլ, յարգել եւ պաշտել : Գեղջուկ մը, որ երբեք թագաւորին արքունիքը մօտեցած չէ, անգամ մը ներկայանալու ըլլայ, ստուդիւ շիդիտեր ինչպէս պատշաճօրէն պէտք է վարուի, բայց շատ աղջկ զիտեն ընելիքնին արքունականները, որ միշտ անոր քովն են : Եւ իրօք ալ կը տեսնենք, որ սուրբ մարդիկները ստեալ ստեալ զթիսուս ընդունելով, զինքն աւելի կը յարգեն, իրեն հետ երկայն ատեն կը մնան, եւ որչափ իրենք զինք շատ կը սիրեն, սորիշներուն ալ սիրել կու տան, որչափ որ վարեբնին բարի վկայութիւն կու տայ : Սուրբ է ուրեմն, թէ Հաղորդութեան յաճախութիւնը յարգութիւնը կը պակսեցընէ, մանաւանդ թէ, երբ պատշաճ եղանակաւ ըլլայ, աւելի յարգութիւնը կ'աճեցընէ :

Գ. Աերջապէս՝ երբ այս ամենայն ընդդիմութիւններով ու խարեւութիւններով հաւատացելոց միաքը շփոթել, եւ սուրբ Հաղորդութենէն ետ կեցընել չեն կրնար նէ, բանը ծաղրելու եւ կատակի կը դարձնեն, Այս է, կ'ըսեն, երբ որ Դեռի հը անյին+ ջերմուռնորուննանին ընտլու -- որբունիւն առնելուն երաց դառն է դառնան . այլակ լուրջներ է սուրբ իւրագործուի հը գոխուածու իւրակ որ հետեւնին լինուածու : Աս ընդդիմութեան վերը ուրիշ դլայ մը մէջ ընդարձակ պատասխանը տրուեցաւ : Հոս՝ աս մինակ կ'ըսեմ, թէ կրնայ մէկը զտնուիլ, որ սուրբ բաները անպատշաճ եղանակաւ գործածէ . բայց ով որ Ա. Հաղորդութենէ հեռու կեցողները վար կը զարնէ եւ կը դատապարու՛, ասով՝ հաստատած ըրլար թէ ուրիշները առանց պարտաւոր պատրաստութեան առ նոյն խորհուրդ կը մերձենան : Ասիկայ յայսնի բան մըն է : Թէ որ զտնուի մէկը որ պարզ մնափառութեան կամ արտաքին գովեստի համար Արբութիւն առնու, ես երբեք այնպիսին չեմ գովեր :

Եյսու ամենայնիւ՝ այս դէպքին մէջ, կ'աղալէի ընթերցողը, որ այնպէս շտուով վճիռ շտայ, այլ այսպիսի փափուկ նիւթի մէջ իր դատաստանը կախ պահէ, եւ թող տայ ուրիշն խղճմանքին եւ խոստավանահօր առաջնորդութեանը : Մարդուն սիրու անքննելի է, եւ Աստուած՝ որ սրտերնուս խորութիւնը կը տեսնէ, իրեն վերապահած է անոր դատաստանը : Աս խոհեմութիւնը, շատ հարկաւոր է ձնողքներու եւ վերնագոյններու, իրենց որգուոցը, աղջկանցը եւ պատանեկաց նկատմամբ : Ինչ որ ըլլայ իրենց պակսութիւնը, երբեք անոնց շուտ շուտ որբութիւն առնելն երեսնին պէտք չէ զարնեն . ինչու որ՝ բնչպէս ուրիշ անգամներ ալ իյնալիքնին կը տես-

նեն, ասանկ ալ ամէն բանէ ձեռնթափ կ'ըլլան. չեն համարձակիր սուրբ Հաղորդութեան երբեք մերձենալու, որով թէ որ շափ իրենց հոգւոյն վնաս կ'ըլլայ, ամէն մարդ յայտնի կը տեսնէ:

Ակերջապէս, աս զլիոյս վախճան տալէն յառաջ, չեմ կրնար չյայտնել իմ մէկ մօսածութիւնս, որ այնշափ ինձի հարկաւոր կ'երեւայ Ա. Հաղորդութենէ հեռու կենալու վրայսք, որ շատերուն վրայ կը տեսնենք: Ձէ թէ խօնարհութեան համար է, որ ոմանք Ա. Հաղորդութենէ կը փախչին, որովհետեւ ճշմարիտ խօնարհութիւնը աւելի կը յորդորէ, որ ձեռքերնէն եկածին չափ աղէկ պատրաստուին, եւ նաև հնագանդին Յիսուսի Քրիստոսի յայտնի հրամանին: Ալ ալ յարդութեան համար է, վասն զի ամենէն մեծ ու խորին յարգութիւնն է շարհամարհնել ան բանը, որ Յիսուս Քրիստոս մզի կ'ընծայէ, եւ Եկեղեցին այնշափ կը յորդորէ: Եւ ոչ ալ ան ամեն պատճառներուն համար, որ արտաքուստ յառաջ կը բերուին: Ճշմարիտ պատճառն ան է, որ ներքին հակառակութիւն մ'ունին այն աստուածային կերակրոյն: Ամենասուրը խորհուրդին յանախելը կը պահանջէ, որ հոգին՝ նախ իր մեղքերէն մաքրուի, եւ մարդ հաստատուն առաջազրութիւններ գնէ առադային մէջ մեղքէ եւ կենալու. բայց որովհետեւ անձին գարզութիւնները սիրելի են եւ որոի խորութեան մէջ հաճութեամբ կը պահուին, անոր համար փոյթ չեն ամենար. եւ այս սիրոյ խորհուրդը կ'անարգեն: Ստեղ Սրբութեան մերձենալը եւ ստեղ ստեղ ծանր մեղքերու մէջ իյնալը իրարու հետ չեն կրնար միաբանիլ. բայց որովհետեւ մարդիկ չեն ուզեր իրենց շար սափորութիւններուն շղթաները կոտրել մեղաց առիթներէն հեռանալ, անոր համար զանց կ'առնեն աստուածային խորհուրդին մերձենալը: Այն աստուածային կերակրուրը կը պահանջէ որ, ով որ յանախ կ'ընդունի, աւելի քաշուած, աւելի ջերմեռանդ, աւելի բարեպաշտ կեանք մը վարէ. եւ որովհետեւ մարդիկ ուրիշ բան չեն սիրեր, բայց եթէ զբօսանդ, զուարնութիւն եւ աշխարհային բաներ, այսպէս կ'արհամարհնեն այն երկնային կերակրուրը, որ զիրենը քաշուած կեանք մը վարելու կը ստիպէ: Այն Սաստածային կերակրուրը կը պահանջէ, որ հաղորդուողները՝ հաւատոյ, յարդութեան, ազգօթքի, սիրոյ, ու հոգեւոր ներգործական տրամադրութիւններն ունենան. բայց՝ այն գժկամակութիւնը, որ ունին մարդիկ ամէն հոգեւոր կրթութիւններու դէմ՝ թող վատար այս ներգործութիւններն ի գործ գնելու: Յիսուս չիկրնար ընդունուիլ գործութիւններն ի գործ գնելու: Յիսուս չիկրնար ընդունուիլ մարտանց աշխարհը իմանալու: եւ որովհետեւ կը վախնան մարդանց աշխարհը իմանալու, մեծը, հարուստը, երբ բարձրամիտ եւ հպարտ է, ասիկա ռամիկ եւ նուաստ մարդու գործք մը կը համարի:

Օրէնսդէտը, դատաւորը, իմաստասէրը, թէ Առլիթէրեան եւ անկրօն է, կանանց եւ աւելորդապաշտներու կը թողու գործքի տէր մարդը, վաճառականնը, արուեստաւորը, ապականած բարը ունենալով, մոլութեանց տէր է, ժամանակ չեմ գտներ, կ'ըսէ . գաղջ ու աշխարհասէր կին մը կամ օրիորդ մը կը վախնայ շըլայ թէ ամենուն բերանն իյնայ, թէ կեղծաւոր է: Սույդ է, որ ասոնք ամենքն ալ արտաքուստ չեն համարձակիր յայտնելու թէ հաղորդութեան դէմ են, բայց սույդ է միանգամայն, որ աս է գաղտնի պատճառը, որուն համար յանախ սրբութեան չեն մերձենար:

Ասիկայ աւելի յայտնի կը տեսնես, թէ որ մոտածելու ըլլաս այն անօրէն արգելքները, որ այսպիսիները իրենց հպատակներուն կը դնեն առաւօտները ժամանակին եկեղեցի երթալու . այն նենգաւոր չարասրտութիւնը, որով ջերմեանդ հաւատացեալներուն ամէն փոքր պակասութիւնները կը փնառեն, որպէս զի հրապարակներուն մէջ յայտնեն. եւ այն ատելութիւնը որ ունին ամէն բանի որ աստուածային խորհրդին կը վերաբերի: Հարկ չէ ուրեմն, որ կեղծաւորին, վասն զի իրենց սիրաը զիրենք կը մատնէ ու կը յայտնէ: Արդ՝ ոչ ոք խարուի ուրեմն՝ ասոնց իմաստակութիւններէն որ բերաննին ունին. եւ ով որ բարերախտութեամբ սովորած է Սուրբ Սեղանին սուեպ մերձենալու, ովէոք չէ իր սովորութենէն եւ կենայ, եւ ով որ աս սովորութիւնը չունի, չանայ որ ունենայ, ինչու որ չենք կրնար յայտնեալ Աստուծոյ երանութիւնը վայելել, թէ որ նախ չենք ընդունիր զԱստուած ծածկեալ:

Գ Լ Ա Խ Խ Խ Բ.

Աւղափառական առաքինութիւններ:

Ա. Խոնարհութիւնը հոգւոյ անարդութիւն մըն է: — Բ. Համբերութիւնը տկարներու առաքինութիւն է: — Գ. Մինակ Ալյոհիզուններ, Սուսնիսուսններ յառաջ բերելու կը ծառայէ եւ ոչ թէ կեսարներ եւ Ակիպիսններ: — Դ. Երկնից սիրյան համար երկիրս արհամարհէլ:

Թէ մոլութեան դէմ կրնայ խօսուիլ ու գրուիլ ասիկա ամէն մարդ գիտէր. բայց թէ առաքինութիւններն ալ կրնան եղեր վար զարնուիլ, ասիկայ անցած դարուն մէջ գրտնուած նոր գիւտ մըն է, ու աս դարուս մէջ յառաջ երթալու վրայ է: Այսպէս առաքինութիւններն ալ անարդութեան արժանի կ'երեւան, երբ սովորափառ. Եկեղեցին ասոնք քարոզէ, եւ ի գործ գնելու յորդորէ: Ասոնցմէ չորսը ամէնէն աւելի անարդ համարուածներն են, այսինքն է խոնարհութիւնը, համբերութիւնը, աշխարհքէս փախչիլը, ու ժուժ-

կալութիւնը։ Ասոնց ամեն մեկուն վրայ իրաւցընէ զարմանալի սկզբունքներ, եւ առածներ գտնուած են։

Ա. Խոնարհութիւնը՝ անարդութիւն է մարդուն որ անզգայ է իր արժանաւորութեանը։ Համբերութիւնը՝ տկարներու ու վատերու առարինութիւնն է, եւ մարդը ամեննեւին քաղաքացի շըները։ աշխարհքէս փախչիլը առ առաւելն մեզի քանի մը Լոգովիկոսներ, ու Սդանիսլաւոսներ կրնայ տալ, բայց ոչ կեսարներ, ոչ Պամպէսոսներ, ոչ Հնդկաց ընկերութիւն մը, եւ ոչ ալ այն պիտոյքները կրնայ շատացընել, զորոնք հիմակուան քաղաքականութիւնը կը պահանջէ . . .։ Առժամն հոս քիչ մը կենանք։ Բայց դեռ ուզզակի պատասխան շտուած, կը համարձակիմ ընդհանրապէս հարցում մ'ընելու, որն որ միայն բաւական էր արժանաւոր պատասխան մ'ըլլալու այն ամեն աշխարհասէր դժուարութիւններուն, Ստոյդ է ան, որ Յիսուս Քրիստոս օրինակ եղած է աս ամեն առարինութիւններուն, եւ ի գործ դրած է խոնարհութիւնը եւ այնչափ յանձնած է մեզի ասիկայ՝ մինչեւ ինք զինքն ալ օրինակ եւ դաղափար մը ընծայեցոյց։ Ստոյդ է, որ կրած այնչափ անիրաւութիւններուն մէջ ի գործ դրած է նաև համբերութիւնը։ Ստոյդ է, որ երեսուն տարի՝ աշխարհքիս ամեն աղմուկներէն հեռու՝ ծածկուած ու նուազ կեանք մ'անցուց։ Ով որ բոլոր աւետարանը ջնջել չ'ուզեր, ասոնք շիկրնար ուրանալ։ Արդ՝ այն օրինակները, այն վարդապետութիւնները բաւական չե՞ն անոնց ամենուն բերանը գոցելու, որոնք վերդյիշեալ առարինութիւնները կ'արհամարհեն։ մանաւանդ թէ անոնց ամենուն ձեռքէն զրիները պիտ'որ չիյնային, որոնք այնպէս անամօթարար զրեցին։

Ամեն ատեն գտնուեցան մարդիկ, որ առարինութեան թշնամի էին։ բայց աս գարուս յատկութիւնն է, ոչ միայն շար գործել, այլ նաև աներեսութեամբ շարը բարւոց պէս պաշտպանել։ Ա-իշեն ուշը բորի ե- դբ-րին լու։

Բայց գանք ուղղակի պատասխանին։ Խոնարհութեան յարդու քրյէն իր արժանաւութիւնն իւն դիմունութեան է մ'ըշշանել։ կ'ըսէն։ Արդ՝ ես մեծ վախ մ'ունիմ, որ ըլլայ թէ ասանկ խօսողն երբէք բացայայտ իմացած ըլլայ, թէ ինչ է քրիստոնէական խոնարհութիւնը։ Ասիկա ուրիշ բան չէ, բայց եթէ մոքերնուս կենդանի ըլլա մը, որ մեզի իր ճառագայթով կը յայտնէ մեր ինչ ըլլալը թէ բնական եւ թէ գերբնական կարգի մէջ։ սրտերնուս ներքին մէկ համոզութե է թէ, մենք զմեզ այնպէս պէտք է բռնենք ինչպէս որ ենք, եւ թէ ուրիշներն ալ մեզի հետ մեր որպիսութեանը համաձայն պէտք է վարուին։ Գիտեմ որ ոմանք բոլորովին ուրիշ կերպ կ'երեւակայեն, եւ մինչեւ կը կարծեն, թէ աս առարինութիւնը բարեպաշտական իսարեւութիւն մըն է, որով մարդ կը ջանայ ինք զինքը ան բանը համարելու, որ չէ։ բայց բոլորովին ասոր ներհակն է,

խոնարհութիւնը։ Աւրիշ բան չէ, բայց եթէ զուս ճշմարտութիւն։ Ուստի ճշմարիտ խոնարհը՝ ունեցած ձիրքերէն եւ ոչ մէկը կ'ուրանայ։ Թէ ունի մտաց յաջողակութիւն, սրաի ուղղութիւն եւ բարութիւն, եւ եթէ այն յօժարութիւններէն ինք զինքը ազատ կը զգայ, որոնց ետեւէն կ'երթան ուրիշները, ու բնութեան կամ շնորհաց որ եւ իցէ առանձնաշնորհութիւններն իր վրայ կը տեսնէ, այս ամենայն կրնայ ճանշնալ եւ ընդունիլ՝ արդելուած չէ։ Ինչու որ՝ ինչպէս կրնայ մարդ կ'ըսէ Սրբուհի Թերեսիա, Աստուծոյ շնորհակալ ըլլալ, եթէ շինանշնար անոր ձեռքէն ընդունած շնորհքը։ Մինակ աս համոզումը վրան կ'աւելցընէ, թէ ունեցած այն ամենայն ձիրքերն՝ իրմէ չեն, հապա Աստուծոյ ողորմութեանը պարգևներն են. ուստի ինք իր կողմանէ ամէն բարւոյ անկարող ըլլալով, իրաւունք չունի զանոնք իրեն ընծայելու, ոչ անոնց համար մարդկան համարումը վնատելու, եւ ոչ ալ ամենեւին ուրիշներն անարգելու, թէ որ իրեն պէս առատ ձերքերով զարդարուած շրլան։ Արդ՝ ասոնց մէջ ի՞նչ բան կայ, որ մարդուս վրայէն իր արժանաւորութեան զգածմունքը վերցընէ։ Ասոր հակառակ շատ բաներ կան, որ մարդոն աւելի մեծաննն եւ առատամիտ կ'ընեն։ Այսպէս խոնարհն իր եւ Աստուծոյ բաժինն աղէկ հանելով, իրեն չկյափշտակեր ինչ որ իրենը չէ, այլ ճիշդ արդարութիւն կ'ընէ. ու խաղաղութեան եւ ճշմարտութեան մէջ կը հաստատուի, որն որ հոգւոյ զօրութիւն կու տայ ամէն դժուարին դործողութեանց մէջ։ Խոնարհը՝ ունեցած ձիրքերը ճանշնալու ատեն անոնց ազրիւրն ալ մէկաեզ կը ճանշնայ, ու ինք զինքը պարտական կը տեսնէ սէր ու շնորհակալալութիւնն ունենալու Անոր, որ այն ձիրքերն իրեն պարզեւած է։ Արդ՝ չիկրնար խօսքով բացատրուիլ թէ այս շնորհակալալութիւնն ու սէրը որչափ վասահութիւն կու տան հարկաւոր եղած ատեն ամէն տեսակ ոգնութիւն, քաջալերութիւն Աստուծու խնդրելու եւ ընդունելու նաեւ ամենագժուարին դործքերու մէջ։ Ինչպէս կրնանք յուսալ Աստուծու մեծամեծ բաներ ընդունելու, կ'ըսէ դարձեալ նոյն Ս-Թերեսիա, թէ որ չենք գդար, որ Աստուծու կը սիրուինք։

Իրաւցընէ քանի մը խորունկ աստուածարաններ, ուրոնց մէջն է Ալասկուէզ, մեծանձնութիւնն ու խոնարհութիւնը անանկ իրարու հետ կապուած համարեցան, որ համարձակ կ'ըսէին թէ երկուքն ալ մէկ առարինութիւն են, եւ թէ ճշմարիտ մեծանձնութիւնն ուրիշ բան չէ, բայց եթէ քրիստոնեական խոնարհութիւն։

Բայց՝ երկուքն ալ մէկ առարինութիւն սեպուեր են, կամ թէ իրարու հետ խիստ կապուած երկու առարինութիւններ եղեր են, աս սաղդ է թէ, աշխարհքիս վրայ չեկաւ երքեր այնպիսի մեծ, այնպիսի վեհանձն հոգի մը, այն հոգիներուն նման որ խորին խոնարհութեամբ լցուած էին։

Ա յնկենաիսս տէ Փաւլի աշխարհքիս վրայ եւ ոչ ափ մը երկիր իմս է կրնար ըսել, բայց կուսանքներու լեզեռններ, հազարաւոր ձգուած թողուած տղաքներ, անթիւ անհամար աղքատներ կը սնուցաներ. Եւ սաստիկ սովի մատեն, չէ թէ քանի մը գերդաստաններու, հապա ամրող գաւառներու ցորեն հոգալն իր վրան կ'առնէր եւ այնպիսի առատու թեամբ դլուխ կը հաներ, որ հզօրագոյն կայսեր մ'ալ սոսկում կրնար պատճառել: Սրբուհի Թերեսիա խոնարհ կոյսն իր վանքին շրս պատերուն մէջ փակուած ձեռք կը զարնէր կրօնաւորաց մեծ կարգ մը նորոգելու, եւ անթիւ հակառակութիւններու մէջ, որ գրագետները, իշխանները, բարեկամներն եւ թշնամիններն իրեն դէմ կը յարուցանէին, ամենեւին զրած վախճանէն ետ չէր դառնար ու քանի մը տարւան մէջ երեսուն նոր վանքեր կը շինէր, եւ անթիւ վանքեր ալ կը նորոգէր: Փրանկիսկոս Քառեր, այն ամենախոնարհ անձը, որ իր մեծաւորին չէր համարձակեր դրելու, բայց եթէ ծունկի վրայ եկած, եւ պատերազմական նաւերուն մէջ ստորին նաւաստիններուն նոււաստ ծառայութիւնն ընելով կը շատանար, որ ինք զինքն ամենէն մեծ մեղաւորը կը համարէր եւ անանկ ալ կը վարուէր, միտքը զրաւ բոլոր աշխարհք Աստուծոյ ծառայութեանը հնազանգեցընելու. Եւ տասը տարւան մէջ քրիստոնէութեան դարձուց Հնդկաստան, Ճաֆոն, եւ անթիւ կզգիներ ու թագաւորութիւններուն մէջ քարոզելէն ետքը, անկից Ռուսաստան, եւ Պարսկաստան անցնի եւ անկից դէպ ի արեւմուտք յառաջանալով Հռոմ դառնայ, բոլոր աշխարհք Յիսուսի Քրիստոսի աւետարանին հնազանգեցընելով: Աս սուրբերուն վեհանձնութեանն սովու ինչ են ամենէն մեծ աշխարհհակալներուն ըրած քաջութիւնները, որոնք մեծ գործքի մը ձեռք զարնելու չէին համարձակեր, բայց եթէ անթիւ անհամար զօրաց բազմութիւն եւ տնրաւ ոսկւոյ դանձ մը ձեռքերնին ունենալով:

Այսու ամենայնիւ, խնարհութիւնը, դոդիւնիրա լուիւնուն, իւ մորդիւնց բաշխութեան կրոյ հաճա-ըիւն մ'առնելու իւրիւլիւն, իւսէն: Ամենաշշմարիս բան: Պատշաճ է որ ասանկ ալ ըլլայ, ինչու որ՝ այն վայելմունքն եւ այն հաճութիւնն առանց մեծ անիրաւութեան չեն կրնար ըլլալ: Որովհետեւ՝ որ շափ ճշմարիս ալ ըլլայ, թէ Աստուծոյ մեզի տուած ազատութեամբը, զործքերնուու մէջ մենք ալ մեր մասն ունինք, այսու ամենայնիւ աս ալ ամենաստոյգ է, որ զլսաւոր մասը միշտ Աստուծոյ է, երբ նոյն իսկ մըր ազատութիւնն ալ իր չնորհքն է, ուստի մեծ անիրաւութիւն չէ մեզի յափշտակելը ինչ որ անորն է: Ուրեմն ճշմարտութիւնը, կրօնը եւ բարեպաշտութիւնը չեն կրնար շարպելը որ այսպիսի զողութիւն մը ի զործ զրուի: Իսկ կրօնը ուրիշ զարմանալի ճշմարիս բան մ'ալ

կառավարութիւնէ, այստեղ թէ Աստուած մը գործքերն երկու կը բաժնէ, անոնցմէ յառաջ եկած օգտին ու պատուոյն։ Օգուտը բոլորովին մեզի կը թ ոզու, որովհետեւ ինչն անոնց հարկուորութիւն չունի, բայց շիկրնար շնորհել մեզի պատիւը։ ինչու որ ինքն ամէն էակներու վախճանը, ինչպէս նաեւ անոնց սկիզբն ըլլալով, կրնար զմեզ շտուղծել. բայց՝ անդամ մ'որ ստեղծեր է, շիկրնար շպահանջել որ ամէն բան իր պատուոյն դառնայ։

Աս ճշմարտութիւնը ուրիշ աւելի յայանի եւ յատակ պատճառաւ ալ կը ցուցուի։ Յարգութեան արժանի շերեւարք քեզի ան բանը, որով մարդիկ մեծ եւ դիւցազն կ'ըլլան։ Այս անտարակոյս։ Իսկ աշխարհք դիւցազն կը համարի զանիկայ, որն որ մեծամեծ գովեստներու արժանի գործք մը գործելէն ետքը՝ ամենեւին գովեստ ստանալու հոգ շըներ, ու ծափահարութիւններովն ականջները խնան ալ նէ՝ անոնք բանի տեղ շիդներ։ Ուրեմն աշխարհքս ալ արդար հատուցում կ'ընէ ունայնութիւններն արհամարհողին եւ իր հեղինակութեամբը կը փառաւորէ։ Ասոր ներհակ ինչպէս կը վարուի աշխարհք անոնց հետ, որոնք որ ունայնասիրութեամբ գովեստ կը փնտռեն։ Հազիւ թէ կ'իմանայ, կը սկսի իրենց վրայ խնտալ ու արհամարհել, այնշափ որ խոնարհ չեզողն ալ ինք զիները խոնարհ կը ձեւացընէ, գովեստները մերժել մը կը ցուցընէ՝ վախեն, որ ըլլայ թէ ուրիշներուն արհամարհելի ըլլայ գովեստ ընդունողի ու բազմացողի մը պէս։ Մինչեւ կեղծաւորութիւնն ալ, որ աշխարհքիս վրայ այսպիսի առիթներու մէջ հառարակ բան մ'եղած է, խոնարհութեան պատուականութեանը վկայութիւն կու տայ։

Իսկ ան ընդդիմութիւնը, որ ոմանք կը յարուցանեն թէ Սուրբերը մեծ ջանք եւ աշխատութիւն պէտք էին ունենալ իրենք զիրենք համազելու, թէ երկրիս վրայ ամենէն ապիրատ մարդիկն եւ ամենամեծ մեղաւորներն են, Սուրբերուն խօսքերը ծուռ իմանալէն կը ծնանի։ Սուրբերն իրենք զիրենք այսպիսի ապիրատ մարդիկ համարելով, չեն ուզեր ըսել թէ ներգործութեամբ մեղքի մէջ կը գտնուին, եւս առաւել այն մեծամեծ մեղքերուն մէջ, զորոնք շատերը ստուգիւ կը գործեն։ Թէ ասանկ կարծելու ըլլային, չեին կրնար համարձակիլ մերձանալ այն խորանին, որն որ աստուածային շնորհք կը պահանջէ։ Մինակ կ'ուզեն ըսել որ, եթէ Աստուծոյ անվուել շնորհքներն ընդունած չըլլային, իրենք իրենց կողմանէ անտարակոյս ամենամեծ անօրէնութիւններու մէջ կ'իյնացին, որոնց մէջ թաղտած են խիստ մեծ մեղաւորները։ Եւ ասոր մեծ շտուած ջանք մը հարկաւոր չէ, եւ ոչ ալ ծիծաղական համազամ մը, այլ մարդկային ապահանութեան եւ անօրէնութեան իրաւացի զգացում մը։ Չկայ չարիք մը որ մէկը ըրած ըլլայ, եւ ուրիշ մ'առ նոյնը կարող չըլլայ ընել եւ ոմանք

որ առեն մը Առւրը եւ մեծ Առւրբեր էին, ամենամեծ մեղաւ-
որներ եղան եւ վախճանեցան։ Ո՞վ կրնայ ուրեմն իրաւամբ
արգելել, որ մարդ պյսպիսի օգտակար վախ մը իր վրայ չու-
նենայ. մանաւանդ թէ որ մատածելու ըլլանք որ աս երկիրեղը
մեծ պահպանութիւն մըն է մեղաց մէջ շիյնալու. ինչու որ
անձին վրայ շվատահիլը հոգին՝ զգուշաւոր ըլլալու, աղօթքի
եռանդեամբ դիմելու, առիթներէն փախչելու եւ Աստուծոյ
ապաւինելու կը յօժարեցընէ։

Բ. Գանձք համբերութեան, որն որ, ինչպէս սմանք
կ'ըսեն, ովքնեան՝ ովք-դրանքը մասնաւոնն է, եւ ու-
րիւ բան չ'արգեր, բայց ինեւ կատավեաներ, Աբանիւլուներ
յա-ջ բերելու, իւ ու նեւ կե-ըներ իւ՛ Ախղեաներ։ Աս խօս-
քերը, որոնք աս առեններս այնշափ հռչակաւոր եղած են ու
հեթանոսի նման զբագետ մը հեարած ըլլալուն՝ անոր նման-
ները բերներնեն չեն թողուր, չեմ գիտեր՝ ինչպէս սահմա-
նելու է, գիտափալի՞ մը բերան անվայել բան մը, թէ կրօնի
դէմ հայհոյութիւն մը։

Փիլիսոփայութեան մէջ ստուգիւ ասոր հակառակն է .
ինչու որ ասկից աւելի մեծագոյն արիութիւն մը չիկայ, որ
մարդ երկայն ատեն շարակրութեանց մէջ հաստատուն կենայ :
Եւ որպէս զի մէկը շկարծէ, թէ ասոնք տեսական միթութիւն-
ներ են, ինչ կը նշանակէ համբերութիւնը : Համբերութիւնն
է կրել, տանիլ, հաստատութեամբ տոկալ գժուարին, ծանր,
աշխատալից, խիստ, գժնդակ բաներու . արդ տկարներն են, որ
այս ամեն բան ընկլու առաքինութիւնը պիտի ունենան : Ժա-
մանակ մը՝ ասոր ներհակը կը կարծէին, թէ տկարներն անոնք
են, որոնք ոչ ծանր եւ ոչ խիստ գործքերու կու գան . հիմա
ասոր տեղը մէզի կ'ելլեն ու կ'ըսեն թէ, տկարներն անոնք են,
որ կը տոկան : Իրաւցընէ՝ նոր է աս մտածութիւնը եւ բաւա-
կան անմիտու Միա գիր համբերութենէ ու անհամբերութենէ
յառաջ եկած գործքերուն, եւ շուտ մը կը տեսնես, թէ որ
կողմն է տկարութիւնը : Ի՞նչ կ'ընէ անիրաւութեանց մէջ
անհամբեր ըլլովզ : Ըուտով վրէժինդրութեան կը գիմէ . ի՞նչ
է վրէժինդրութիւնը, եթէ ոչ անհամբերութիւն, հոգւոյ
տկարութիւն մը, որ իր պատիւն ու համարումը իրմէ յափշ-
տակուած տեսնելով, կամ թէ անպատուութեան ու վատա-
համբաւութեան պատիժ մը իր վրայ տեսնելով, ալ շիկրնար
դիմանալ, անմիջապէս առանց Աստուծոյ իրաւունքներուն միտ-
դնելու, եւ առանց օրինաց փոյթ տանելու, կ'երթայ կոր-
սընցուցած բարիքը նորէն ձեռք բերելու, կամ կրած շարիքն
իրմէ մերժելու որուն շիկրնար տանիլ : Աւքեմն տկար մըն է :
Ասոր հակառակ համբերողը՝ զօրաւոր, վեհ հոգի մըն է, որ
իր անձին ու իր կիրքերուն կ'իշխէ, եւ աս իշխանութեամբը
որ ունի իր անձին վրայ կը յաղթէ իր թշնամուն, եւ Աս-
տուծոյ ու ընկերին իրաւունքներուն ալ կը զգուշանայ : Աւ-
9*

բեմն այսպիսին դիցազնական աստիճանի վեհանձնութիւն մ'ունի, ասանկ ալ աշխարհը կը տեսնէ, որ այնչափ տկար աշուշներ ունի, եւ մինչեւ Երկինքը կը բարձրացընէ զանիկայ որն որ վրեժինդրութիւն ընելու կարող ըլլալով՝ այսու ամենայնիւ կը շնորհէ:

Անհամբերը՝ կենաց վշտերու եւ աշխատութիւններու մէջ Բնչ կ'ընէ: կը լքանի, կը յուսահատի, եւ երբեմն նաև մինչեւ անձնասպանութեան կ'երթայ: Ի՞նչ է այս ամենայն, եթէ ոչ վերջին տկարութիւն: Ազգատութեան կամ վատահամբաւութեան եւ կամ ուրիշ թշուառութեան մը դէմ կառելու վրայ եղած ատեն, թշուառութիւնները զինք օրէ օր աւելի կը ճնշեն, անձկութեան ու ցաւերու մէջ կը ձգեն, կռիւն աւելի կը ծանրանայ եւ ինք վերջապէս կը սկսի աեղի տալ, նախ կը լքանի, ետքը կը յուսահատի, եւ վերջապէս յաղթուելով կամ թշոյնի կամ պարանի կը դիմէ, որ տառապանքն աղատի: Ո՛վ չիտեսներ այսպիսի մարդուն տկարութիւնն ու վատութիւնը:

Ըստ անդամ կարդացեր ենք անձնասպանութեան գովութիւնը, իբր վեհ հոգւոյ գործողութիւն մը: Բայց՝ մէկ դի ձգելով այն մեծ անօրէնութիւնն եւ սրբապղծութիւնը, որ կը կատարուի այս գործողութեան մէջ, որովհետեւ կը յափշտակէ Աստուծոյ իշխանութիւնն իր արարածին վրայ. ասիկայ ամենամեծ վատութեան գործք մըն է, զորն որ բնականօրէն ալ մարդս կարող չէ գործել: Վատ է այնպիսի մարդը, վասն զի ոչ իր պարտուցն եւ ոչ կրօնի սկզբունքն ունի, որով անասուններուն կը հաւասարի. վատ է, վասն զի ամենեւին ոչ հոգւոյ հաստատութիւն եւ ոչ արիութիւն ունի, որ կարող ըլլայ յաղթել դժբախտութեանց՝ որ մարդկային կենաց մէջ կը պատահին. վատ է, վասն զի մրցութենէ փախչելու համար, այնպիսի միջոցի կը դիմէ, որն որ կը կարծէ թէ, վայրկենի մը մէջ իր ամէն թշնամիքն իրմէ պիտի հեռացընէ. մէկ խօսքով, ասիկայ աւելի վախկոտ կանանց գործք է, քան թէ արանց: Արտաքոյ կարգի, բայց առողյակ քան է, թէ ան երկիրները, ուր կրօնը կը պակսի, աս անձնասպանութիւնն աւելի հասարակ է կանանց, քան թէ արանց մէջ, եւ կանանց մէջն ալ աւելի տկարներուն եւ աղջկանց:

Պլուտարքոս կը յիշէ, թէ յունական հասարակապետութեան մը մէջ դատառներն օրէնքով անսովոր կարդադրութիւններ հաստատեցին անձնասպան կանանց դէմ. որպէս զի ասով սանձ մը դնեն իրենց բնական տկարութեանը:

Այսու ամենայնիւ՝ համբերութիւնը՝ իրրեւ քրիստոնէական առաքինութիւն, ինչ պատճառներու համար որ նեղութիւնները կը կրէ, նոյն պատճառներու համար իր բարձրութիւնն եւ գերազանցութիւնը կ'առնու: Քրիստոնէայ մը ինչու կը համբերէ. առոյիկեան քաջութեան մը, չէ նէ իր

հոգւոյն զօրութիւնը ցուցընելու համար։ Ամենեւին։ Կը համբերէ մարդկային բնութենէ վեր գերագոյն պատճառի մը համար։ Կը կրէ ներկայ շարիքները, մեծամեծ շարիքները։ Եւ երկարատեւ շարիքները, մինակ իր հաւատքին ազգեցութեամբը, հեռաւոր բարիքներու ակնկալութեամբը, այնպիսի առարկաներու սիրոյն համար, որ իր աշքին տակ չեն իյնար։ Եւ յուսով յախտենական բարիքներու որ պիտի տրուին։ Այս ամենայն իր վրայ ուրիշ բան չէ, բայց եթէ մինակ հաւատոյ ներզործութիւն մը։ կամ թէ ըսենք, ամենէն մեծ վեհանձնութեան գործք մը, որ մարդ կարող է ընել՝ մինակ աստուածային շնորհաց զօրութեամբ։ Իոկ ասոր ասանկ ըլլալը կը ցուցընէ բոլոր աշխարհք իր դատասաւանովը։ Կաեւըստ աշխարհի մոածելով, մարտիրոսներէն աւելի ով վեհանձնութեան ու մեծահոգիութեան անունը ստացած է։ Ասոնք՝ իրաւամբ երկրիս վրայ երեւցած դիւցազններէն շատ աւելի գերազանց համարուած են, այնպէս որ երբ որ մէկը կ'ուզենք անուանել, որ ազնուական եղանակաւ ինք զինքը զոհած է, մարտիրոս կը կռչենք. թէպէտ եւ շատ անգամ սյսպիսի անուն տալովնիս կը սխալինք։ Մարտիրոսներուն ըրած մեծ գործքն ի՞նչ էր։ Համբերեցին. եւ մինակ համբերութիւնը (որ այնչափ գերազանց բան է) բաւական եղաւ զիրենք պասակելու Աստուծոյ եւ մարդկանց առջեւը։ Բայց քրիստոնէի մը հազար ու մէկ առիթներու մէջ ցուցըցած համբերութիւնն ասկից տարբեր տեսակաւ առարինութիւն մը չէ։ Ի՞նչ պատճառաւ որ ոմանք մարտիրոսութիւն կրեցին, նոյն պատճառաւ ալ ոմանք կը կրին հակառակորդներուն հալածանքն ու անիրաւութիւնը, եւ անզգամներուն ծաղը, եւ ոմանք ալ անոնց հարուածներուն ու ատնջանքներուն կը տանին։ Ուրեմն ասոնք ամէնքն ալ պէտք չէ որ վեհ հոգիներ համարուին, եւ երբեմն նաև նոյն իսկ մարտիրոսներուն համեմատուին։

Գ. Բայց համբերութեան զէնքով Ալյիսիոներ եւ Սունիսուսոներ յուրաքանչ իս հան, չը ինչ կիսուներ եւ Սէպիսներ . . . ։ Մտաց եւ հաւատոյ ըլլալը մէկանց կորսընցուցած ըլլալու է, հեթանոսներուն բնական դիւցազնութիւնը Առըրբերուն տատուածային դիւցազնութեան հետ համեմատելու, եւ զանիկայ՝ ասկից վեր դասելու համար։ Ինչու որ՝ սուրբերուն առարինութիւնը աշխարհային դիւցազններուն քաջութենէն այնչափ աւելի գերազանց է, որչափ երկինք երկրէս հեռու է։ Դիւցազններուն գործողութիւնները շատ անգամ բարսորած կիրքերու, կամ գազանային վրէժիսնդրութեան, կամ ընչասիրութեան, կամ փառասիրութեան պտուղներն են, եւ այն բորբոքած կիրքերնուն բնական ուժգնութիւնն է, որ իրենց օգնութեան կը համնի։ Եւ եթէ նախ իրենց գործողութիւններն ազնուական նպատակ մ'ալ ունե-

նան, ինչպէս հայրենեաց օրինաւոր սէրը, կամ ընական արդարութեան մտածութիւնը, սակայն ընական կիրքերը, գործողութեան գլխաւոր շարժիչն ալ չեն նէ, այսու ամենայնիւ անոր նպաստաւոր են: Դիւցազն մը ինք զինք զոհելով հայրենիքն ազատէ նէ, գործքին օգնական ունի իր ընկերները, ընական ատելութիւնը զինքը թշնամեաց գէմ կը բորբոքէ. ծնած երկրին ու ընտանեացն ունեցած սէրը, մանաւանդ թէ՛ փառաց մտածութիւնը, որ այնչափ զօրութիւն ունի մահկանացուաց վրայ, սրտին բոցը կը վառեն: Մինչուկ նաեւ հարկը, որ կը պատահի, կամ անպատիւ գործքով մը վհատելու եւ կամ կեանքը վտանգի մէջ ձգելու, իրեն խթան մը կ'ըլլայ: Ասոր հակառակ Առորերուն դիւցազնական գործքերուն մէջ ամենեւին այսպիսի բան չ'երեւար:

Տես նոյն իսկ Ալոյիսիոս Կոնդակայի վրայ, որուն օրինակն այնպէս ամբարշտութեամբ կը յիշեն: Ալոյիսիոս՝ արքունեաց ամեն տեսակ հրապոյրներուն մէջ պահեց անարատ մաքրութիւն մը: Արդ աս իր մրցութեան մէջ՝ ով էր որ իրեն օգնական կ'ըլլար: Իրեն դիմացն ուներ մանկութեան անփորձութիւնը՝ որ այնչափ յանցաւորութեանց դուռ կը բանայ, կիրքերուն եռացումը, որ ան հասակին մէջ աւելի բորբոքած են, ազատութեան կողմը, որ արքունեաց մէջ կը չնչէ, ընկերներուն օրինակները, որ միշտ պատանեկաց վրայ խիստ մեծ ազգեցութիւն ունին: Ասոնց վրայ կ'աւելնար այն զէնքը, որ միշտ մահարեր է, այսինքն է ստահակներուն աշքին ծիծաղելի ըլլալը, անոնցմէ երրեմն կեղծաւոր՝ երրեմն խղճահար կոչուիլը, այն յանցանքներէն հեռու կեցած ատեն, որոնց մէջ ուրիշները կը թագուեին: Եւ երբ որ հրապուրանքներու դէմ կը զնէր եւ իր հրեշտակային անբժութիւնը կը պահեր նէ, հանդիսատեսներու թէատրոն մը չունէր, որ իրեն ծափահարութիւն ընէր եւ հոգի տար: Ուրեմն դուն քեզմէ դատաստան ըրէ իր առաջադրութեանը հաստատութեանը, կամաց յարատեւութեանը, հաւատքին ամրութեանը վրայ, որոնք այնչափ հարկաւոր էին տարիներով հաստատուն մեալու համար այնպիսի վտանգներու մէջ, եւ ետքը, եթէ կարող ես, ըսէ ինձի, թէ արդեօք հեթ անոսական դիւցազնութեանց մէջ կայ բան մը որ համեմատուի այսպիսի պատանեկի հետ: Ո՞վ թշուառ աշխարհ, որ շիճանշնար առ ճշմարտութիւնները, եւ հարի է, որ մէկն իր առջևը զնէ: Բայց յառաջ անցնինք:

Դ: Ի՞նչ տեսակ առաջինութիւն է աս, կ'ըսն դարձեալ, որ ուշն ուշորհոյն բուներն անոբիւլ, եւ երիէց հանոյ ըլլալ համար երիբուր որհամորհիւ իս- դոյ. Թէ որ աս ուզզափառական սկզբունքներն ի զործ դրուին, անկից ետքը վաճառականութեան, դրամասեղաններու, առուտուրի, կենաց հանդստութիւններու ով միտ պիտի զնէ: Կրնանք ամենքնիս ալ երիմալ անապատներու մէջ թազուիլ, եւ այսպէս մարդկային

ընկերութիւնը կը ջնջուի: Աս երկիւղն ունեցաւ նոր ատենաբուժութեան քաջ գրագետ մը, եւ այնշափ խռովեցաւ, որ ուրիշներն ալ խռովեց: Արդ՝ թէ անկեղծութեամբ կը խօսեր, եւ երբեք չհաւատացի: բայց թէ ասանկ խօսեր է, աւելի եւս ցաւակցութեան արժանի է:

Միտ դիր կ'աղալէմ, ով ընթերցող, ամէն բանեն առաջ ասսոնց սատանայական յանդգնութեանը, որով կը դատապարտեն երկիրս երկնից առջեւը անարդ համարիլը: Միթէ ուղղափառաց մէջ առ աստիճանի Քրիստոսի վարդապետութիւնները կորսուե՞ր են: Յիսուս Քրիստոս չսորվեցո՞ւց, թէ երկնից արքայութիւնը ստանալու համար ամէն բան զոհելու է, եւ եթէ հարկ ըլլայ, արքայութիւնը չկորսընցընելու համար՝ հայր, մայր, հարսն ու եղբարք, եւ ինչ որ աշխարհքիս մէջ է, ուրանալ պէտք է մինչեւ կեանքերնիս ալ տալով ամենաղառն տանջանքներու մէջ, ինչպէս ըրին միլիոնաւոր մարտիրոսները: Ուրեմն ի՞նչ է որ հիմայ կ'ելլեն ու կը դատապարտեն զանիկայ, որ կտոր մը երկիր երկնից համար կ'անարդէ: Եւ ասոր ականջ կը դրուի, եւ կը գտնուին նաև մարդիկ որ նոյնը կը կրկնեն ու կը գովեն:

Բայց՝ ստուգիւ հարկ էր մեզի այս քարոզութիւնն ընելու: Աս դարուս փոտած վէրքերէն մէկն է, ժամանակաւոր բարիքներու անշափ սէրը, որ մինչեւ Աստուծոյ արհամարհութեանը կը տանի: Կը տեսնենք, որ մարդիկ աշխարհքիս մէկ ծայրէն մէկաւ ծայրը կը վազեն, ծովեր կ'անցնին, լեռներու զագաթները կ'ելլեն, ձորերու խորունկ խռովները կ'իջնան, կենդանի կենդանի երկրիս աղեաց մէջ կը թաղուին ոսկի գտնելու համար, խելքերնին միտքերնին հռն է, ամենուն սիրտն ասոր կը բաղձայ, թէ ինչպէս կարող է երկիր շատցընելու մեծ գործքը կատարել, եւ ասոնք դեռ կը վախնան, որ չըլլայ թէ երկրիս սէրը նուազի: Բաց ասկից՝ ոսկւոյ անյագ քաղցն աշխարհքս ամենայն անօրէնութեամբ կը լեցընէ: Դաշտի վրայ երկրիս քանի մը պառողը ժողվող գեղացիւն սկսելով, մինչեւ հնարագէտ վաճառականները, որ դաւառներ ու երկիրներ կ'ապականեն հարստանալու համար, այնշափ նենգութիւններու, գողութիւններու, վաշխառութիւններու, յափշտակութիւններու, մենավաճառութիւններու, բռնութիւններու, աւազակութիւններու բազմութիւն կը տեսնուի, որ սոսկում կը պատճառէ. եւ ասոնք կը վախնան, չըլլայ թէ մարդիկ երկիրս մոռնան: Կը վախնան, թէ գուցէ երկնից սիրոյն համար, ալ վաճառականութիւնն ու տօնավաճառները, զնելն ու ծախելը կը դադրի, թէ ալ շոգեշարժները ճամրու վրայ շեն տեսնուիր, տարազագործութիւնները գործքի մէջ շեն ըլլար, նաւահանգիստներն, ծովեզերեայ վաճառառեղինները, դրամառեղանները եւ սեղանաւորներուն ակմբանոցները կը դադրին: Կը վախնան որ մարդիկ իրենք զի-

բենք հոգեւոր մոռածութիւններու, հոգւոյ վերացման, հոգեւորականութիւններու տալքն ետքը, ալ հոգ պիտ'որ շունենան ոչ վաստակի, ոչ ստացուածքի, եւ ոչ շահու: Ընթերցօղ, դուն ինչ կ'ըսես ասոր: Կը տեսանե՞ս աս վտանգը հիմակուան ընկերութեան վրայ: Այսու ամենայնիւ առնց բերնէն աս միայն կը լսուի, աղէ, «ղորմեցէք, շըլայ թէ աս աշխարհքս մոռնաք, շըլայ թէ երկնից համար երկիրս սորի տակ առնէք:

Բայց ծանրութեամբ խօսելով, ով է որ լիդիտեր թէ մարդ բնականապէս անյագ ցանկութիւն մ'ունի երկրաւոր բարիքներու, եւ Ա. Յովհաննէս առարելոյն ըսածին պէս, ասիկայ այնչափ եւ այնպիսի եղանակաւ գրգռուած է մեր օրերը, որ տեսակ մը ջերմի գարձած է, ինչպէս կ'ըսեն նոյն իսկ աշխարհասէրները, այնպէս որ՝ գրեթէ յիմարացեր են: Արդ ասոնք են, որ կու զան Յիսուսի երեսը կը զարնեն, թէ անիրաւութեամբ իրենց ցանկութիւնը կը շափաւորէ, երբ խրատ կու տայ մարդկանց՝ սիրտերնին երկրէս հեռացընելու եւ դէպ ի երկինք բարձրացընելու: Բարէ, որպիսի կուրութիւն է ասիկայ:

Ասկից աւելի անզօր չեն բերած պատճառնին, այսինքն է թէ վաճառականութիւնը, փոփոխ յարաբերութիւնները, եւ ամէն բան որ մարդկային հանգստութեան կը նայի, պիտի նուազին, եթէ մարդիկ ասոնց հրապոյր մը շունենան: Բայց ով չիտեսներ որ, երբեք մարդկանց մէջ պակսելիք շունին ան բաները, որոնց վրայ մեր նիւթական շահերը դրուած են, եւ որոնց վրայ բնականօրէն սաստիկ յօժարութեամբ կը դիմենք, մանաւանդ թէ ամէն եղանաւ ասյօժարութիւնը պէտք է սանձենք, որ կատաղութեան չ'երթայ: Ով որ մարդկային ազգի պատմութիւննը կարդացեր է նէ, գիտէ, որ մարդկանց յափշտակութիւններու պատմութիւնն ըլլալէն շատ վար չիմնար: Ուրեմն նաեւ ժամանակաւոր եւ մեծ բարիք մըն է, որ աւետարանական օրէնքն աս անկարգ սէրը պաղեցընէ, շափաւորէ, եւ մարդիկ այնպէս կրթէ որ աս ընդհանուր ընչարազցութեան մէջ, իրենց վարուց օրինակները, իբրեւ ջահ մը բարձրացընեն, անշահախնդիր եւ երկրաւոր բաներէն հեռացեալ կեանքի մը բարձան, եւ խառնիճաղանճ բազմութեան յորդոր մ'ըլլան, իրենց սեփական ունեցածներն մերկանալու չէ նէ, գոնէ ուրիշնը շափշտակելու:

Դնենք որ (թէպէտ եւ ամենեւին վտանգ մը չկայ), վաճառականութիւնները, դրամասեղանները, ընկերակցութիւնները, եւ ուրիշ ժամանակաւոր բարերախտութեան միջոցները վնաս մը կրեն, եթէ զգայական բարիքներէն եւ կեցուելու ըլլայ: Որուն համար կը յորդորէ զմեզ ու կը խրատէ աւետարանը, բայց ասիկայ այնչափ ծանր վնաս մըն է: Միթէ մարդիկ վաճառականութեան համար ստեղծուած են, չէ նէ

վաճառականութիւնը մարդկանց համար հնարուած է: Եթէ այնպիսի մեծ բարիք մը, ինչպէս է մեր վերջին վախճանը, սուանալու համար ժամանակաւոր բարեբախտութեան նուազութիւն մը համարելու ըլլայ, քանի մը երկաթուղիներ քիչ ըլլան, քանի մը ակմբանոցներ նուազ ծաղկին, քանի մը բեռ բամբակ կամ մետաքս վար գնով ծախուելու ըլլայ, եւ ասոնք միջոցներ ըլլան երկնից ճամբան դիւրացընելու, միթէ մարդիկ, քրիստոնեայք՝ աւելի եւս ուղղափառք, հաւատոյ զգածմունքնին, երկնաւոր բարիքներու սէրերնին, եւ երկրաւոր բաներու արհամարհութեան զգածմունքնին այնչափ կորսընցուցած պիոր ըլլան որ այսպիսի շահ մը կորուստ համարին եւ տրտնջան ու խելքերնին կորսնցընեն: Ահ, հարկ է ասողորմելի աշխարհքիս գարշութեանց մէջ բոլորովին թաղուած՝ թաթիսուած ըլլալ այսպիսի խորհուրդներու տեղի տալու համար: Հոս մարտիրոսներուն եռանդուն հուատքը հարկաւոր չէ: բաւական է հասարակ լոյսը, որ ունի ամէն քրիստոնեայ թէ որ բոլորովին հոգւով կորսուած չէ: Թողուրեմ մտածէ ընթերցողը եւ տեսնէ, թէ ուր կը տանի կը հասցընէ այն աշխարհքիս սիրոյ քարոզութիւնը, զորն որ ոմանք կը տարածեն:

Գ Լ Ա Խ Խ Խ Գ :

Ժութկալութիւն:

Ա. Մէծ գէշութիւն մըն է քիչ մը տկարութիւնը: — Բ. Ասուուած կը դիմոյ: Ասուուած կը ներէ: — Գ. Ես բնութեան յօժարութիւններուն եռեւէն կ'երթամ: — Դ. Ինչո՞ւ մեզի նշյները տուեր է:

Ինչպէս տեսանք, վերը յիշուած քրիստոնէական առաքինութիւններուն դէմ շատ ընդդիմութիւններ յառաջ կը բերուին. բայց խօսքը մաքրութեան վրայ գալու ըլլայ, ընդդիմութիւններն այնպիսի բաներ են որ Առաքեալը, ինչպէս Ա. Թովմաս կը զրուցէ, հարկաւոր կը համարի զմեզ խրատելու, որ զգուշանանք ասոնց հրապոյրներէն. Զէյլ ըւրած չէ դի ու զյել խօբիւցէ բնիստ ունդիստ: Ասոնցմէ մէկ քանին հոս տեղս յիշենք, բայց հարեւանցի, վասն զի այնպիսի մոլութեան մը վրայ է խօսքերնիս, որ կրնայ ազտեղել նոյն իսկ խօսիլ եւ անոր գարշութիւնը ցուցընել, ու զզուելի ընել ուզուած ատեն: Քիչ մը դիւրասահութիւնը մեծ գէշութիւն մըն է կ'ըսեն աս փտութեան պաշտպանները: Աստուած ցաւակից կ'ըլլայ մեր տկարութեանը ու կը ներէ: Թէ Աստուած ասանկ բարակ նայելու ըլլայ, ոչ ոք արքայութիւն կը մտնէ, եւ արքայութիւնը տաճկաց համար շնուած չէ: Աւելի յանդուգները՝ աս ալ կ'աւելցընեն, թէ վերջապէս մենական առաջարկ կ'առաջին առաջարկ է:

գեղութիւն մը չէ բնութեան դրդման եռեւէն երթալը : Քննենք մէկիկ մէկիկ աս գեղեցիկ վարդապետութիւնները :

Ա. ՄԻՒՆ ՀԵԼ-ՌԻՇՆ ՀԸՆ Է ԴԱՐ ԴԻ-ՌԻՇՆ Մ-Ն-ԴԻ-Ն-
Է՛ Ու ոք կ'ուրանայ, որ խօսքերնիս քրիստոնէից հետ ըլ-
լալով, երբ որ Աստուած եւ Եկեղեցին զործքի մը վրայ իրենց
դատաստանը կը յայտնեն, ալ անիկայ անժխտելի եւ անտարա-
կուսելի է : Արդ՝ եթէ ապականեալ մարդիկներէն փոքր շարիք
կոչուած բանը Աստուած ամենատեմ շարիք հրատարակելու
ըլլայ, եւ խստութեամբ նոյնը արդելելու ըլլայ, որո՞ւն պէտք
է անսանք, Աստուածոյ թէ այն աղտեղի աշխարհաւերներուն :
Ուրեմն պէտք չէ խարուիլ անոնց իմաստակութիւններէն,
վասն զի Աստուած իր վճիռը յայտնած է, եւ Սուրբ Գիրք
աս մոլութիւնը, ամօժտալից ի՞ր կ'անուանեն, Պ-Հ-Ռ-Շ-Ն-
կ'անուանեն, ի՞ր ժամանակ կ'անուանեն, Ք-Ր-Լ-Շ-Ն- կ'ա-
նուանեն, Պ-Հ-Ն-Ե-Լ բան կ'անուանեն եւ իրենց բոլոր իշխանու-
թեան շանթերն անոր դէմ կ'արձակեն, ինչպէս յայտնի կը
տեսնուի Երկրորդ օրինաց, Եզեկիէլի, եւ Հռովմայեցւոց
թղթերուն մէջ եւ ուրիշ տեղեր : Աս պարզ խորհրդածու-
թիւնը բաւական չէ արդեօք անոնց ամենուն որոնք որ գեռ
հաւատքնին չեն կարսնցուցած :

Բայց ասկից՝ թէ որ թեթեւ բան Մ-ԸԼԼԱՐ, կրնա՞ր ար-
դեօք Աստուած մինակ ասոր համար հոգիներն ի յաւիտեանս
անշիջաննելի դժոխային հրոյ մատնել : Ստուգիւ չէ, որովհետեւ
Աստուած ծանր մեղքերը թեթեւներէն աղեկ զանազանել
գիտէ : Այսու ամենայնիւ երբ որ անժուժկալութեան վրայ է
խօսքը, ամենէն սոսկալի պատիժները կը սպառնայ : Երկրորդ
Օրինաց եւ Եզեկիէլի մարդարէութեան մէջ աս նիւթիս վրայ
զարհութելի բաներ կը կարդացուին . Կաւումայ մարդարէին
բերնովը կ'աղաղակէ, վայ, վայ անոնց որոնք որ պղծուած
են այնչափ մարմնոյ ցանկութիւններով . Յովել մարդարէին
բերնովը կը հրատարակէ թէ դատաստանի պիտ'որ կանչէ եւ
խստիւ համար պիտ'որ ուզէ անոնցմէ, որոնք որ անմեղ-
ներուն հետ շարաչար վարուած են, եւ Ժողովողին ու
Առակաց գրքերուն մէջ, աս մեղքին համար՝ թէ մարմնաւոր
եւ թէ հոգեւոր պատիժներ կը սահմանէ աս եւ անդիի աշ-
խարհքի մէջ : Բայց Յիսուս Քրիստոս նոր եւ կատարելագոյն
օրէնքին մէջ աւելի եւս ըրաւ : Ու միայն խոշոր մեղքերն
արդելեց, այլ նաեւ սրտի բաղձանքներն, հաճութիւններն,
եւ անկարդ յօժարութիւններն ալ : Ու որ շանէնալը հ-Շ-Ր
Ռ-Ն- հ- է է ն-այ-, կ'ըսէ, արդէն արդին մէջ մշանալ է : Արդ՝
դուն քեզմէ մտածէ, թէ մինչեւ որ աստիճան ամենափոքր
յանցանքն ալ աս նիւթիս մէջ կ'արգելէ : Իրաւցընէ՝ Պօղոս
առաքեալ իր ամէն թղթերուն մէջ միշտ մեծ սպառնալիքներ
ըրած է անոնց, որոնք աս նիւթիս մէջ յանցաւոր կը գըտ-
նուին : Հռոմայեցւոց կը զըտցէ, որոնք որ աս մոլութեամբ

կը պղծուին, ժահուան որդունի էն: Կողսաացւոց կը գրէ, թէ
ասով Ա-ր-մ-ն-ի-ո բ-ո-ր-ի-ն-ի-ո ք-ո-ր-ի-ո պ-ի-ո-ր ի-ն-լ-ո-յ: Կորըն-
թացւոց կը սպառնայ, թէ ոյնդէ-իներն Ա-ր-մ-ն-ի-ո որդու-
նի-ո ի-ր-ի-ո ո-ր-դ-ո-ր շ-ո-ր-ո-ն: Եփեսացւոց կ'ըսէ, թէ Ք-ր-է-
ո-ո-ի-ո-ր-ո-ր ն-ի-ո-ն: Հ-ը ժ-ո-ո-ն-ի-ո-ն-ի-ո-ն: Ի-շ յ-ո-ո-ի-ո-ն-ի-ո-ր-ո-
շ-ո-ր-ո-ն-ի-ո-ն: Կրնայ արդեօք ատկից աւելի յստակ խօսուիլ: Ու-
րեմն թեթեւ յանցանք մը կրնայ սեպուիլ, կամ ներելի դի-
րասահութիւն մը կրնայ համարուիլ այն մոլութիւնը, որ պյապի-
սի անշափ պատիթներու տակ կ'իննայ: Միթէ Աստուծոյ դա-
տաստանը՝ տեսակ մը մարմնասէրներուն դատաստանէն նուանսու-
է, որոնք իրենք զիրենք դժոխքի վախէն ազատելու համար:
կ'ուզեն հաւտացընել, թէ փոքր չար է:

Նաեւ՝ ըստ ինքեան ալ մոածելու ըլլանք աս մեղքը
շատ ծանր կը տեսնենք: Արբազան վարդապետները, որ ամէն
բան սուրբ կշռով մը կը կշռն եւ աւելի կամ պակաս չեն
խօսիր, կը սորվեցընեն, թէ մարմնաւոր մեղքերուն մէջ մար-
դասպանութենէն ետքն ամենէն ծանրն անտարակոյս աս մեղքն
է: Մարդասպանութենէն ետքը, մինակ աս պատճառիս համար
կը դրուի, վասն զի մարդասպանութիւնը կեանքը կ'առնու-
անկից, որ զանիկայ արդէն ունէր, իսկ անժուժկալութիւնը
նոյնը կը զլանայ անոր, որ պէտք էր ունենալ, եւ կամ ապօրի-
նաւոր եղանակաւ ունենալ կու տայ: Իսկ եթէ ուրիշ պարագա-
ներուն ալնայելու ըլլանք որ ասոր հետ մէկտեղ կ'երթան, եւ
կամ ազգեցութիւններուն որ յառաջ կը բերէ, ստուգիւ մի-
նակ մէկ մեղք մը պէտք չէ համարինք, այլ ազքիւր մը ան-
թիւ անօրէնութիւններու: Եւ որովհետեւ շատ դիւրին է,
աս մեղքին ներգործութիւնները բազմապատկելը, անոր հա-
մար ասիկայ մարդուն միտքը, զգածմունքներն եւ բոլոր ներ-
քինը կ'ապականէ կը խանդարէ, եւ ինչպէս Առաքեալը կը
զրուցէ, կը պղծէ եւ կ'արատէ նաեւ մարմննը, այնպէս որ
բան չիթողուր, որ շապականէ: Բաց ասկից անժուժկալու-
թիւնն ամէն եղանակաւ կ'արատաւորէ բոլոր ընտանիքը, եւ
եթէ երիտասարդական հասակին մէջ մոնէ, ալ անկից ետքը
անկարելի է համեստ եւ քրիստոնէական կրթութիւն մը տալ,
վասն զի ալ անկարելի է: Եթէ հարսի մը վրայ անցնի ապա-
կանութիւնը, ոչ ոք կրնայ զրուցել, թէ որպիսի կորուստ եւ
եղծում կը մոնէ այն տանը մէջ, ուր կին մը կը կառավարէ,
որուն սիրուր ուրիշ տեղ է, եւ ոչ իսկ կը վախնայ օտարներ
տունը խոթելու, որ իր սեփական զաւկըններուն բերնէն ու-
տելու հացը յափշտակեն: Եւ եթէ տանը գլխաւորն ալ աւ-
րուելու ըլլայ, ան ատենը ամենայն ապականութիւն տիրած
է, եւ գժրախառ ընտանիքն իր ամենամեծ թշնամին կ'ունենայ
զանիկայ, որ իր անխորտակելի նեցուկը պիտ'որ ըլլար: Երբ
այս գժոխային բոցը մէյ մը մարդուն սիրուր կը բորբոքէ
կ'այրէ կը տուշորէ ամէն պարտուց եւ համեստութեան զգած-

մունքները։ Հայր մը կը մոռնայ ամենեւին իր ընտանեաց վրայ ունեցած պարագը, եւ զիրենք փազոցներու քարերուն վրայ կը ձգէ. դատաւոր մը կը մոռնայ ինչ որ պարտական էր իր աստիճանին համաձայն գործելու, եւ արդարութիւնն իր կրից կը վաճառէ. իշխան մը փոյթ շիտանիր իր ժողովրդոցը վրայ, երիտասարդ մը իր ապագայ վիճակին, ծեր մը իր սպիտակ ալեւացը պարտքերուն, եւ մինչեւ քահանայն ալ իր վիճակին սրբութեանը։ Աս մոլութիւնը բնութեան, բարեկամութեան, ազդականութեան, հոգւոյ, կրօնի, Աստուծոյ իրաւունքները ու մէկ խօսքով ամէն բան ոտքի տակ կ'առնէ. վատահամբաւութեանց, մատութեանց եւ սպանութեանց մէջն իրեն համբայ կը բանայ դրած վախճանին հասնելու, հոգը չէ, ոչ պատուոյ, ոչ ստացուածքի, ոչ առողջութեան, եւ ոչ ալ կենաց կորուսար. խելքը միտքը գայթ ակղական պարերու՝ ուտելու խմելու վրայ է, որոնց սույզ հետեւութիւնն է անկրօնութիւնն եւ շարեաց մէջ յամառութիւնը։ Աերթապէս ինչպէս ամէն օրուան փորձը կը ցուցընէ, աս անժուժկալութիւնը բովանդակ մարդկացին ընկերութեան ապականութիւնն է։ Եւ աս ամէն բանէն ետքը, այն անսուրբ աշխարհասէրները որ առ ախտին աղջին մէջ թաթխուած են, յառաջ կ'անցնին ու կ'ըսէն մեզի առանց ամշնալու թէ մեծ շարիք մըն է . . . :

Բ. Եւ որովհետեւ իմ դիտաւորութիւնս շափել ու կշռել չէ աս ախտին անհնարին շարութիւնը, եւ կամ ասոր ամէն գէլ հետեւութիւնները մէկիկ մէկիկ յառաջ բերել, անցնինք ուրեմն եւ առանենք թէ ինչ պատճառաւ ասիկայ կը պաշտպանեն։ Ա-դու-ո՞ ի՞ն-է և, Ա-դու-ո՞ ո- կը դէ-ր-բ-ի-լ-ո-ն-է-ն-է և Ն-է-ր-է։ Արդ՝ ստոյդ է աս ըսածնին, թէ Աստուած կը ներէ, թէ Աստուած կը գիտայ, կամ թէ, ասոնց միտքը յատակ բացատրելով, ստոյդ է, որ Աստուած այնչափ բարեգութ է, որ իոյլ իս- դոյ, թէ եւ ասիկայ խիստ սույզ բան մ'ալ ըլլար, այսու ամենայնիւ, զմեզ մեղանչելու պիտ'որ չյորդորէր։ Ինչու որ Աստուծոյ բարութիւնն ու գիտութիւնը մեզի աւելի յորդոր պիտ'որ ըլլար լաւագոյն եղանակաւ իրեն ծառայելու, քան թէ մեղանչելու հրապոյր մը. մինակ շար եւ անօրէն սրտերու գործք է ուրիշն բարութիւնը իրենց շարութեանը գործիք առնուլ։ Բայց՝ այնչափ աւելի սուս է թէ Աստուած թոյլ կու տայ կամ կը խզճայ մարդկան իրենց աս մոլութեանը համար, որչափ որ՝ մանաւանդ ուրիշ մոլութիւններէն աւելի ասոր գէմ սոսկալի վրէժինդրութիւն ունի։ իմաստուն ու խօսրունկ մոտածող Ասդուխանսա պիտունն արդէն իր ժամանակին, քննչի ու փիլիտոփայի աշքով ինքնակալութիւններուն կանգնուելու եւ կործանման պատմութեանը վրայէն անցնելով աս դիտողութիւնն ըրած էր թէ, Աստուած ամէն մէկ ազգերու ժուժկալութեանն եւ համեստութեանը հետ կապած էր նաեւ իրենց երթանկութիւնը, երբ

որ մէջնին կը մտներ այս տպականութիւնը, որուն վրայ կը խօսինք, ան առենէն իրենց կործանումն ալ կը սկսէր, մինչեւ որ դարձութեան վերջին աստիճանը կը հանեին, եւ Աստուած զիրենը ամէն տեսակ պատիժներով երկրիս երեսէն կը ջնջէր: Սաղութիանոսի այս խորհրդածութիւնը կրնայ մինչեւ առ վերջի դարերուն վրայ տարածուիլ, ուր որ անառակութիւններն եւ շար օրինակներն իշխանազուն գահերէն ամբողջ ընկերութեանց մէջ իջնալով այնչափ տարածուեցան ու աճեցան որ Աստուած ալ չկրնալով այնչափ պղծութեանց տանիլ, արեան գետերու մէջ նոյն անօրէնութիւնները լուաց:

Հարկաւորութիւն լուսինը ենթադրութիւններու, երբ որ ստոյդ եւ անտարակուսելի փորձերն տաջեւնիս ունինք. Սուրբ գրքին մէջ Աստուած մեզի յայտնի կը ցուցընէ, որ առ մոլութիւնը միշտ անարգած ու պատժած է: Թող տանք Քամին տրուած անէծքները, Անքէմացւոց կոտորածը, թենիամինի ցեղին ջնջումն իր քաղաքներովն ու բերդերովը, Դաւթի ու Սողոմոնի, նոյն իսկ Աստուծոյ սիրելիներուն ընդունած պատուհանները, եւ ուրիշ թէ Հրապարակական եւ թէ առանձնական բազմաթիւ պատիժները, եւ յառաջ բերենք մինակ երկու ամենէն խիստ ծանր պատուհանները որ Երկրիս վրայ եկած են, եւ տեսնենք թէ ով էր որ զանոնք Երկինքէն Երկրիս վրայ խրկեց: Այն հուրը, որ հինգ քաղաքներուն վրայ տեղաց, ով կրնար խրկել: բայց Եթէ Աստուած, եւ ահաւասիկ ինքն Աստուած կը հրատարակէ, թէ այն հինգ քաղաքներն առ մոլութեան համար այրեց: Ընդհանուր ջրհեղեղը, որ մինակ մէկ ընաւանիք մը պահելով մեացած մարդկային ազդը ջնջեց, ինչու եղաւ: Մարդկան անժամանակութեանը համար, ինչպէս Աստուած կը բողոքէ ծանր խօսքերով ու կ'ըսէ մըր խօսելու եղանակաւ, թէ ունշի ու հուրու սույնեցի, եւ թէ ինքն Աստուած ոկտ'որ ջնջէ շնչիւ երիշէ դրային, թէ ինք՝ զրհեղն ոկտ'որ երիշ էւնին, թէ ամենն ու ոկտ'որ իդու: Եւ թէ իր հոգին յասկարուու անաց քոյ ոկտ'որ ջնջոյ, որուն հետիւ ամենն ու նորին խրսծ են: Այդ ես կը հարցընեմ, երբ Աստուած ասանի կը խօսի եւ առ եղանակաւ կը գործէ, ինչ պէտք է ըսել անոր, որ այնչափ համարձակութեամբ կը հաստակէ թէ պարզ մարդկային տկարութիւն մըն է, որուն որ Աստուած կը ներէ: Թշնադի՛ Տեսուն սույն նու: Կը ստեն եւ բերանաբաց կը ստեն:

Այնչափ սուս է, թէ Աստուած կը խզնայ' ու կը ներէ առ տկարութիւնը, ինչպէս ումանք կ'երեւակայցն՝ մանաւանդ որ՝ երբ ուրիշ մեղքերուն պատիժները շատ անդամ ուշ կը ձգէ, առ մեղքին պատիժն ըստ մէծի մասին առ աշխարհքիս մէջէն կը սկսի հաստացանել: Ասոր շատ անդամ կրկնուած օրինակն ունինք ընտանեաց մէջ: Աստուած՝ դժան առ մարդիկ՝ մարդկային տկարութեան դարման մը տուած էր ամուսնութեան

խորհուրդը, որն որ ինչպէս մէկ կողմանէ հայրենիքը՝ քաղաքացիներով, Եկեղեցին՝ հաւատացեալներով, եւ երկինքը սուրբերով պիտ'որ չենցըներ, այսպէս մէկալ կողմանէ ծնողաց ալ յափտենական փրկութեան ճամբան պիտ'որ դիւրացնէր: Բայց ի՞նչ: Աստուծածային դիտաւորութիւնը վճացուցին մարդիկ իրենց շարութեամբը, մինակ առ վիճակին դիւրութիւնները վայելել ուզեցին առանց ծանրութիւններն ու անհանգատութիւններն ալ տանելու, ուստի եւ այսպիսի մեծ խորհուրդի մը սրբութիւնը շահախնդիր հեշտափրութեամբ տպականեցին: Բայց ետեւէն ի՞նչ կու գայ: Աստուծոյ բարկութիւնը, ինչպէս իմաստունները կը զրուցեն, կը կործանէ այն ընտանիքը, եւ կը ցրուէ, եւ իր անեծքներուն նպատակ կ'ըլլան: Ո՞վ, որչափ այսպիսի գեղքեր առջեմիս ունինք: Փոքրագոյն պատուհանն է որ կու գայ վրանին, երբ որ զաւակ ու ժառանգ չեն ունենար, թէպէտ եւ շափէ գուրս կը բաղձան, եւ բոլոր կեանքերնուն մէջ առանձնութիւննին ողբալու կը պարտաւորին: Շատ անդամ, կադ, կախ, անմիաբանութիւն, հիւանդութիւն, ամէն տեսակ դժբախտութիւն զլուխնին կու գայ, եւ դեռ չեն իմանար եւ ոչ կը տեսնեն գաղտնի պատճառը, որուն համար որ այն ամենայն կը կրեն, տարիներով մեղքի մէջ անցուցած կեանքերնին, սրբազդութեամբ ընդունած խորհուրդները, ուղղուելու առաջադրութիւն չդնելուն, յափտենական պատիժներն ալ իրենց կը պատրաստեն:

Եթէ ընտանիքներէն դուրս ելլենք, աս մոլութեան զոհերն անթիւ են: Հիմակուան քաղաքներուն մէջ երիտասարդներուն մեծ մասը ասով կը կորսնցընեն իրենց առողջութիւնն ու զօրութիւնը, եւ բոլոր կեանքերնուն մէջ կէս մարդու տեղ կ'անցնին: Ոմանք վատանուն կ'ըլլան, ոմանք հայրենական ժառանգութիւննին կը փճացընեն, ոմանք պարտի տակ կը խզդուին, եւ շատերն ալ ժամանակէն յառաջ գերեզման կ'երթան: Բազմամարդ քաղքի մը մէջ ծեր եւ իմաստուն բժիշկ մը կը հաստատէր թէ, Նափոլէն կայսրը նոյն քաղքին վրայ իր ամենէն արիւնահեղ պատերազմները տարւէ տարի նորոգելու ըլլար, այնչափ մարդիկ զոհ չեն ըլլար, որչափ որ տարւէ տարի անժութեալութիւնն իր զոհերը գերեզման կը տանէր: Այսչափ մեռնողներուն վրայ պէտք է աւելցընել անոնք ալ, որ ապուշ, բժամիտ, մոլի, կատաղի կ'ըլլան, եւ անոնք ամէնքը՝ որ իրենց ծանր մալութիւններուն պատճառաւ այնչափ հիւանդութեանց մէջ կ'իյնան կը փճանան: Ո՞հ, որչափ ժամանակաւոր պատիժներ ալ վրաներնէն չեն պակսիր:

Բայց՝ հոգեւոր պատիժներն աւելի սոսկալի են, որովհետեւ շատերը յափտենական մահուամբ կը վերջանան: Ինչպէս բժիշկները հիւանդութեան նշաններէն, հիւանդին առողջանալուն կամ մահուամբ հաւանականութիւնը կը տես-

նեն, ասանել ալ սուրբ վարդապետները մարդկանց կիրքերն եւ մեղքերը խորհրդածելով, անոնց յաւիտենական կեանքը կում մահը յառաջուց կը գուշակեն: Արդ՝ ահարկու բան մըն է աս ամէն վարդապետներուն միաձայն վարդապետութիւնը, որով ամէնքը միաբերան կը գուշակեն, թէ ան դժբախտները յաւիտենական դատապարտութեան ճամբուն մէջ բնկած են: Շատերը կը հաստատեն թէ դժոխքն անժուժկալներով լեցուած է: Մինչեւ բարեմյն Ս. Ալյոնսոս Լիգուորեան կրցաւ զրոցել թէ դատապարտեալները՝ կամ ամէնքն ալ աս մեղքին համար դատապարտուած են, եւ կամ ստուգիւ առանց աս մեղքի դատապարտուած չեն:

Կու տան ասոր պատճառներն ալ, որոնք ուզողը կը բնայ դիւրաւ անպարկեշաներուն վրայ տեսնել: Որոնք որ աս ազտեղութիւններու մէջ կ'իյնան, կամաց կամաց մեղանչելու մէջ անյազութիւն մը կը ստանան, այնպէս որ երբեք չեն դառնար, երբեք չեն ուզզուիր: Անառակ երիտասարդութենէ ետքը խառնադնաց այրութիւն մը կու գայ, եւ երբեմ ան աստիճանի կը հասնի, որ կը ծերանան, կը զառամին, բայց դեռ աս մեղքէն ետ չեն կրնար կենալ: Մոլութիւնը, երկայն ատեն անցնելով՝ ան աստիճանի զիրենք կը տգեղացընէ, ու մորերնին կը թանձրացընէ, որ չէ թէ միայն աստուածային բաներն ալ չեն հասկընար, Եկեղեցի ուրք չեն կոխեր, ազօթք չեն ըներ, որն որ մի միայն միջոցն է որոգայթէն ազատելու, այլ նաեւ շատ անդամ հաւատքնին կ'ուրանան, եւ հաւատքնին ուրանալով՝ նաեւ պատուոյ, համեստութեան, եւ մարդկութեան բնական զգածմունքներն ալ կը կորսընցընեն:

Ստոյդ է, կ'ապրին, բայց մինակ զգայական ու պղծալից կեանք մ'անցընելով, իրենց նման ընկերներու հետ, որոնց բազանքն ուրիշ բան չէ, բայց եթէ գարչութեանց մէջ յագենալ: Թէ որ մէկը, շատերուն անհաւատութեան աղքիւրը փնտուելու ըլլայ, որոնք ատեն մը թէ հաւատք, թէ Եկեղեցի եւ թէ ամէն հոգեւոր բարիքները կը յարդէին, աս մոլութենէն ուրիշ բան շիզաներ: Ի սկզբան, ըրած մեղքերնուն վրայ խիզճերնին կը զարնէր, ետքէն՝ խիզճերնին թմրեցընելու համար սկսան իրենք զիրենք համոզցընելու ջանալ, թէ ստոյդ չէ, որ Աստուած այնչափ խատիւ աս յանցանքը կը պատժէ, ու գացին՝ իրենց նոյն ցեխով ազտուած ընկերներուն խորհուրդ հարցուցին, որոնք մի եւ նոյն դեպքի մէջ գտնուելով՝ նոյն շահն ունէին սրտերնուն երկիւղը բոլորովին վերցընելու: Ասոր վրայ աւելցուցին ամբարիշտ գրքեր կարդալը, եւ պյապէս՝ նախ առաջին սկսան տարակուսիլ, եւ վերջապէս ունեցած հաւատքնին ալ բոլորովին սրտերնէն մերժեցին: Արդ՝ կրնան պահանջել, որ հոգեւոր վարդապետներն անժուժկալութեան այսպիսի դործերն եւ պատղներն անդադար աչքերնուն առ-

զեւն ունենալէն ետքը, կարող ըլլան դատապարտութենէ զայտ ուրիշ գուշակութիւն մ'ընել:

Եկուր հիմայ, աղաղակէ, թէ Աստուած գիտած է, Աստուած կը ներէ, եւ աւելցուր նաև թէ, արբայութիւնը Տաճկաց համար չէ: Իրաւ որ, Աստուած դժբախտ պիտ'որ ըլլայ, եթէ մենք երկինք չենք համնիր, եւ որպէս զի՞ ինչպէս որ ըլլայ, զմեզ հան խոթէ, իր այնշափ բողոքներուն դէմ, որոնցմով պիղծերն իր արքայութենէն դուրս հանած է, անոր դաները պիտ'որ բանայ, առնք ալ իր ապաշխարողներուն, իր անարատ կուսանքներուն, իր մարտիրոսներուն եւ իր բոլոր արքունական գնդին կարգը խոթելու համար: Ո՞հ, կ'աղաջեմ, չխարուի մէկը այսպիսի այլանդակ եւ ամբարիշտ յոյսերով: Բան չ'արժեր ըսելը թէ, ապականեալները շատ են. ինչու որ Աստուած թուղյն շինայիր, հապա աղէկութեան: Երկրիս վեհապետները չեն կրնար պատժել յանցաւորները թէ շատ են, որովհետեւ քաղաքներ եւ գաւառներ անապատ կը դառնային, եւ որովհետեւ շայշերէն կը վախնան. բայց Աստուած բազմութենէ շիվախնար, եւ ոչ ալ թուղյն կը նայի, ինչու որ անոնց երեսէն վախ չունի: Հրեշտակներու բազմախուռն լեզէոններ յաւիտենական կրակին մէջ նետեց, զիրենք յանցաւոր դանելով, մարդկային ազգը ջրհեղեղի ջրերուն մէջ խղզեց, նոյնն ապականած տեսնելով. պիտ'որ գողաց քանի մը պիղծ որդերը ճմլելու, երբ պատժոյ արժանաւոր տեսնելու ըլլայ:

Գ. Աերջասլէս, իւլ բան ըւ իշնէր նէ բնութիւն, յօշութիւններուն երեւեն ի'երթամ: Բնութիւնն ուղիւ լէ, ուրբ չէ: Իրաւցընէ աս անամօթ դարուս յանդկութիւնը պէտք է ըլլալ, որ այսպիսի ժաղիրէ եւ աներես պատասխան մը Աստուծոյ երեսին զարնէ: Ի՞նչ է ուրեմն: Նոր ճշմարտութիւն սկսաւ հիմայ քարոզուիլ, թէ մեր ապականեալ բնութեանը դէմ պէտք է կռուինք, պատերազմինք, յաղթենք ու նուածենք: Մեր միտքն իսկ մեզի շիսորվեցըներ եւ փորձը շիհաստատեր թէ բնականօրէն շատ բաներու յօժարութիւն ունինք, բայց իրաւամբ ու պատշաճօրէն չենք կրնար եւ պէտք չէ որ ընենք: Եւ եթէ միտքը բաւական չէ, մենք քրիստոնեայք աւետարան չունինք, որ ամէն թղթերուն մէջ մեզի կը պատուիրէ մեզի դէմ պատերազմիլ, մեր կիրքերուն դէմ դառնալ, մեր մարմինը խաչ հանել իր մոլութիւններովն եւ իր ցանկութիւններովը, եւ ամենեւին մեր գէշ յօժարութիւններուն ձեռքը շմատնուիլ: Չենք գիտեր, որ ան է, այն մեծ մրցութիւնը, որուն մէջ Աստուած կ'ուզէ մեր հաւատարմութիւնը փորձել: Միթէ քրիստոնէից մէջ նորութիւններ են ասոնք, որ կ'ելլեն հիմայ քանի մը անզգամներ, եւ կ'ըսեն, իւլ բան ըւ իշնէր, իւլ իւ բնութիւնն հայտնալ երեւեն ի'երթամ: Եթէ գէշ բան մը չէ ուրբ բնութիւն մէկ յօժարու-


թիւնը կատարելը, խելք չի հասնիր, թէ ինչո՞ւ համար անոր որիշ մէկ յօժարութիւնը կառարելը գէլ պիտ' որ ըլլայ. մէջ մը որ կ' ենթադրուի, թէ բնութեան յօժարութիւններն աղեկ են, ան ատենը պատշաճ է որ ամէն յօժարութիւններն ալ ազատութեան մէջ գրուին: Այդ՝ միտ դիր, այն սուրբ բնութիւնը բարկացոտներուն եւ վրէժինդիրներուն շատերը կը հրապուրէ որ դանակը թշնամիներնուն սիրուը խօսթեն: Ուրիշ մէկը բնութիւննեն կը յօժարի, որ քու բանդ իրեն սեփհականէ որովհեաւ սրաւանց կը բազծայ, որ ինքն ալ այն սեզանն ունենայ, զորն որ գուն քեզի կը պատրաստես, բայց ինք կարող չէ պատրաստել. ինքն ալ կ'ուզէ զրօննուլ այն կալուածներուն մէջ, ուր որ գուն կը վայելէս, բայց իրեն գոցուած են: Ուրիշ մը բնութիւննե յօժարութիւն կը զգայ զքեզ ան ամոռուէն, ուր նստեր ես, վար ձդելու, եւ ինք քու տեղդ նստելու: Այսպէս յառաջ զնա եւ մտածէ ուրիշ դէպքերու մէջն ալ: Ինչպէս դուն գէլ բան մը չես տեսներ չելլցի: բնութիւնն ետեւէն երթալը, որ զքեզ ուրիշն ամոռ սինը յափշտակելու կամ առականելու. կը տանի, այսպէս նոյն չելլցի: Եւ սարք բնութիւնն ուրիշ մէկն ալ կը յորդորէ (որ աւելի նուաստ շար է) քու ունեցածդ, պատիւդ, կալուածներդ յափշտակելու: Ասոնց կը զանաս, եթէ կրնաս, ուզածնուն պէս բնութիւնն յօժարութիւնները կատարելու իրաւունքն եւ դուն քեզի իրաւունք կու տաս բնութիւնդ յօժարութիւնը կատարելու:

Դ. Բայց, ինչո՞ւ ուրիշ հոյն ուսուց է Աստված Տարդի հը, ինչո՞ւ ոս յօժերանինները քունի ինչո՞ւ է: Անամօնի հարցմանը: Ասուուած մեզի մարմին մը տալուն համար նոյնը գէշի գործածել կրնանք նէ, կրնաս ան ատեն նաեւ ըսել, թէ մեզի ձեռք ալ տուած է, ու աս ձեռքերն ուրիշը ծեծելու համար են, մեզի ոտք տուած է, ուրեմն ասոնք սրացելու համար են եւ այլն, եւ այլն: Մեզի մարմին մը տուած է, այս, ով չի գիտեր, որպէս զի հոգւոյն արժանաւոր գործերու գործիքն ըլլայ, որպէս զի աղեկի գործածենք եւ ոչ թէ զէշի, որպէս զի հոգւոյ ընկեր ըլլայ եւ հպատակ: Անկարդ յօժարութիւնները՝ որ աս մարմելյ պատճառաւ կը զգանք, իսկզրան սկզբնական արդարութեան շնորհքովն ամէնքն ալ զսպուած էին. աս շնորհքը կորսնցուցինք, ու ան ատենը նոյները մեզի ներքին պատերազմի նիւթեր եղան, որպէս զի իրենց գէմ կռաւինք, յաղթենք, եւ ըլլան մեզի արդեանց եւ պատճեներու պատճառ: Ինչպէս՝ աս ողորմելի վիճակի մէջ չինկած՝ կը պարտաւորէինք ուրիշ եղանակաւ Աստուծոյ մեր հաւատարմութիւնը ցուցընել, ասանկ ալ աս վիճակներնուս մէջ հիմայ կը պարտաւորինք մեր հաւատարմութիւնը ցուցընել մեր ներքին պատերազմներուն մէջ, որ հոգին մարմելյ գէմ կը վարէ:

Խակ եթէ աս պատերազմն երբեմն չառ խիստ եւ ցաւ-
ալից է, չեն պակսիր՝ մանաւանդ քրիստոնէից համար, պյլ եւ
պյլ եղանակներ, որ նոյնը մեզի կը գիւրընցընեն։ Առոր համար
Աստուած մարդկային ազդին դարման մը տուած է ամուսնու-
թիւնը, զօրն որ քրիստոնէից մէջ Սուրբ խորհուրդի մը գերա-
դոյն արժանաւորութեան հասցուց, եւ անթիւ օգնութիւն-
ներ ալ տուաւ անոնց, որոնք որ աս միջոցը չեն կրնար ի
գործ դնել։ Թէ բնութիւնը տկար է, չնորհքը զօրաւոր է, որն
որ երբեք շխակակիր եթէ օգնութեան կը կանչենք։ Եթէ
մարմինը կը հրապուրէ՝ հոգին որ անկից գերադոյն է, կրնայ
զանիկայ սանձել։ Եթէ ապականութեան առիթներն ու
վանագները ներկայ են, միշտ ներկայ է նաև աստուածացին
օգնականութիւնը։ Պատերազմն երբեք մեր զօրութենէն վեր
չէ, ինչու որ Աստուած հաւատարիմ է, կ'ըսէ Առաքեալը, եւ
մեր տկարութեանը համեմատ է իր զօրութիւնը։

Եթէ ոմանք չեն ուզեր աս միջոցներուն դիմել որպէս
զի ազատ ապահով ըլլան, որոն է յանցանքը՝ եթէ ետքէն
իյնալու ըլլան։ Ինչո՞ւ համար են այնչափ ամուրիներ աշ-
խարհքիս վրայ, երբ ամէն պատշաճաւոր առիթները կը դըտ-
նուին համեստ ամուսնութեամբ մը տեղաւորուելու։ անոր
համար որ կ'ուզեն այն վատանուն ազատութիւնն ունենալ։
Ինչո՞ւ կրնան ուրեմն այնպիսիներն Աստուծոյ գէմ արտնջել։
Եւ ով որ աս դարմանն ընդունելու կարողութիւն չունի, ին-
չո՞ւ հարկաւոր միջոցներուն ձեռք շիզարներ որ պատերազմն
յաղթութեամբ ելլէ։ Ինչո՞ւ չ'ազօթեր, ինչո՞ւ Եկեղեցւոյ
շիմոտենար, սուրբ խորհուրդները շ'ընդունիր, ինչո՞ւ մէկ կող-
մանէ կը արտնջէ թէ ողջախոհութիւնն իր զօրութենէն վեր
է, եւ մէկալ կողմանէ այնպիսի տեղեր կը յաճախէ, ուր հրա-
պոյրներն աւելի վատանգաւոր են, ուր կաքաւները, խնջոյքնե-
րը, ուտել խմելները, խօսակցութիւնները, ամէն կիրքերը կը
բորբոքեն։ Զարմանալի վարմունք, ինք զինքը կրակի մէջ նե-
տել, եւ ետքը արանջալ որ կ'այրի։

Մէկ խօսքով, Աստուած աղեկ եւ ներքուստ կը ճանչ-
նայ մեր բնութիւնը, վասն զի ինքն է ստեղծողը, եւ ինք իր
անսահման արդարութեամբն ու սրբութեամբը մեր վրայ
դրած է աս ժուժկալութեան պարագը։ Աւեմն ի գործ դնելը
շիկրնար անկարելի ըլլալ իր աստուածացին օգնութեամբը։ Ով
որ չ'ուզեր նոյնը պահել, բնութեան յանցանք շդնէ, հապա-
իր վրայ ցաւի, որ չէ սանձուած, ինչպէս միաբան կը պահան-
չէն բնութիւնն ու շնորհքը։



Եղատութիւն :

Ա. Մարդ ազատ կը ձնանի : — Բ. Մասածելու : — Գ. խօսելու ազատութիւն : — Դ. Պաշտօն : — Ե. Ռեգտափառներն ազատութիւնն իրենց համար կը պահանջնեն, ուրիշներուն կը զւանան :

Մարդիկները յիմարեցընելու համար բաւական է ամեն կիրք, որ սրաին մէջ քիչ մը սաստկութեամբ բորբոքի . բայց բոլորովին արտաքրոյ կարգի զօրութիւն մ'ունի սիամլ ըմբռանուած ազատութեան սէրը, ինչու որ՝ տափկայ թեռութիւն մըն է որ կը պահանջուի, սրպիսի եւ իցէ ուրիշ կիրք մը բորբոքելու : Եւ եթէ այս բորբոքումը նաև անզգամ մարդկան դրգուիչ խօսքերովին աւելի եւս բանկելու ըլլայ, ալ անկարելի է խօսքով բացատրելը, թէ իր բոցն ուր կը համանի, եւ ինչպէս մարդիկ շարայար կ'այրէ կ'ապականէ : Ասոր համար ոչ որ պէտք է զարմանայ այնչափ յիմարութիւններու վրայ, որ ազատութեան անունով կը դործուին, եւ այնչափ անմիտ սկզբունքներուն վրայ, որ կը պաշտպանուին : Մարդ ազատ կը ծնանի, եւ ոչ որ անիկայ կապանիքի տակ պէտք է դնէ . ազատ է մտածութիւնը, ազատ ալ պէտք է ըլլայ մտաց յայտնութիւնը, ազատ է զիխաւորաբար խզմնանիքը, եւ սրբապղծութիւնն մըն է նոյն նուիրական ազատութիւնն եղծաննելը : Աւելի ինչ կ'ուզես : Նոյն ինքն Յիսուս Քրիստոս իր սիրոյ եւ շնորհաց օրէնքներուն մէջ ազատութիւն հրատարակեց . այնպէս որ բնութիւնն եւ շնորհքը, բանաւորութիւնն եւ կրօնը, ձեռք ձեռքի տուած միաբանած են կառը կոռոր խորտակելու այն շղթաները, որով իշխաններն եւ քահանաները խօսք մէկ ըրած են զմեզ ձնչելու : Ով որ աշխարհաք տեսած՝ փորձն տաած է, զիտէ թէ աս սկզբունքներն ինչ տատիճանի հասարակ եղած են եւ որպիսի մտաց կործանում կը պատճառեն մանուանդ՝ թէ որ երիտասարդական մոքեր են : Ասոր համար շատ օգտակար կ'երեւայ ասոնք ամէնքն ալ քննութեան մը տակ ձգել :

Ա. Մարդ ուշտ իւ ձնանի, յայտնի է ընկերական եւ քաղաքական ազատութեամբ, որուն վրայ հստեղս կը խօսինք : Ըհաւասիկ առաջին սկզբը, բայց միանդամայն առաջին ստութիւն : Եւ ով է ան, որ սորվեցուց ասոնց, թէ մարդ ազատ կը ծնանի : Բոլորովին հակառակը . մարդ՝ հպատակ, ուրիշէն կախում ունենալով՝ կը ծնանի, եւ բացարձակ կախում ունենալու : Նայէ մէյմը որրոցիտ վրայ, որ անական ընկերութեան մը մէջ ընտանեացդ քով գեռ կեցած է, այսինքն է՝ հռն, ուր է հայրդ, մայրդ, եւ զուցէ նաև եղբարբդ կամ քոյրերդ

եւ որիլ ազգականներդ կը դանուին։ Այդ ամենէն ետքն և կողը պարտաւոր է ճանշնալու ան ամէն իրաւունքները, որ աշխարհիս մէջ ստացած են իրմէ առաջ եկողները։ Մէկ դի թողունք հայրութեան սուրբ եւ անօտարանալի իրաւունքները որոնք որ նոյն իսկ բնութենէ հաստատուած, եւ ընդունուած են, եւ կրօնը վաւերացուցած եւ սրբացուցած է, եւ որոնք որ այսպիսի իրաւունքներ են, որ մինչեւ վայրենացեալ բարբարոսները չեն զլանար։ Դժբախտութեամբ մեր քաղաքականութիւնն երբեմն ան աստիճանի այլանդակութեան կը հասնի, ուր բարբարոսութիւն մը երբէք հասած չէ։ — Նորածին աղան աշխարհը եկած ատենը կը դանէ կարգաւորուած տուն տեղ մը, որ ինք չլինեց, կը դանէ դիզուած ատացուածքներ, որ ինք չժողվեց, կը դանէ տիտղոսներ, որոնց ինք արժանաւոր չէր եղած, կը դանէ յարաբերութիւններ, որ ինք չկապեց, ինչպէս ուրեմն ինք, որ մասնակից կ'ըլլայ առ ամէն առաւելութիւններու, կրնայ ինքնիշխան գործել առանց կախում ունենալու անոնցմէ, որ աս ամէն բաներուն ստացիւ տէրն են։ Պարտական չէ, որ ասոնց մասնակցութեան, գործածութեան, անման, եւ օտարացուցման մէջ կախումունենայ անոնցմէ, որոնք տէրն են եւ իրեն մէկ մասին գործածութիւնը կը չնորհեն։ Աւրիլ կերպ գործելն ուրիշին ունեցածը յափշտակել եւ օրինաւոր տէրը մերկացընել է։

Կուզե՞ս աւելի բացայսյու տեսնել։ Դուն որ կը հրատակես, թէ մարդո ազատ կը ծնանի, դիր որ որդի մ'ըլլալու տեղ հայր ըլլայիր, եւ քու որդիդ, աս սկիզբը բերանն առած ուզէր տանդ մէջ խելքին փշածին պէս՝ վեր վար տրամադրել, եւ ամենեւին աշխարհիս վրայ ուրիշէն կախում մ'ունենալ շուզէր, դուն ինչ կը մտածէիր։ Չեիր համարեր թէ քու իրաւունքներդ ուրբի տակ կ'առնէ, թէ քու տիտղոսներդ կը յափշտակէ, թէ բոլորովին անիրաւութիւն եւ ապստամբութիւն է ըրածը։ Ինչու վասն զի անիկայ ազատ չէ՝ առանց քու հաւանութեանդ գործելու, վասն զի բնական է անոր որ քեզմէ կախում ունենայ, ինչու որ դրուած՝ հաստատուած իրաւունքները ոչ ոք կրնայ եղծանել։ Բայց գուն իսկ ասով կը խոստովանիս, թէ ով որ ընտանիքի մը մէջ կը ծնանի, անիկայ ոչ ազատ է եւ ոչ անկախ։ Եւ որովհետեւ գեռ ոչ ոք ծնած է, ինչպէս սունկերը գալուերուն վրայ կը ծնանին, հապա ամէն մարդ իր ընտանեաց գիրկը ծնած է, այսպէս ալ շկսյ մէկը որ անկախ ծնանի։

Նոյն իսկ բնութիւնն աս ճշմարտութիւնը յատակ եւ բացայսյու կը հաստատէ։ Ինչու որ՝ եթէ ստոյգ է մարդուն ազատ ծնանիլը, ինչու ծնածին պէս իր ազատութիւնը չի վայելը։ Թող ուրեմն սկսի անմիջապէս նոյնը գործածել, թող ինք զինքը ազատէ, թող ինք իրմէ գործէ։

Ասիկայ կատակ մըն է, պատասխան պիտ' որ տաս։ ու

բազմաւեւ մարդ՝ ծնած առենէն կարօտութիւն ունի բոլորով վին ուրիշէն կախում ունենալու, այսինքն է անկից, որ զինք կը հոգայ, կը մնաւցանէ, կը հագուեցընէ, կը դարմանէ ու կը պաշտպանէ: Եւ աւելի կարօտութիւն ունի, երբ բանաւորութիւնը կը բացուի, ինչու որ՝ եթէ ան առեն շունենաց մէկը, որ զինքն ուղղէ ու կրթէ, աւելի հրէլմը կը դառնայ, քան թէ մարդ: Ուրեմն ինչ է աս, բայց եթէ նոյն իսկ բնութեան վարդապետութիւնը, որ գործքով մեզի կը սորվեցընէ թէ անկախ չենք, եւ ուրիշէն կախում ունենալու կարօտութիւն ունինք: Եւ եթէ ապրելու եւ կրթուելու համար բնական հարկաւորութիւն ունինք ուրիշին հպատակելու, ինչպէս բնական իրաւունք կրնանք ունենալ ազատ ըլլալու: Այսպիսի հակառակախօսութիւնները ժամանակ մը յիմարութիւն կ'ըսուեին. հիմայ օրինաւոր պիտի ըլլան:

Բաց ասկից, ինչպէս ծնած ենք մէկ ընտանեաց մէջ, այսպէս ծնած ենք նաև մէկ ընկերութեան մէջ. Եւ աս ընկերութիւնը պէտք էր ունենալ գլուխ մը՝ որ զինք կառավարէր, եւ անդամներ՝ որ կառավարուեին: Արդ՝ մենք որ նոր կը ծլինք կը ծաղկինք, եւ անոր առաւելութիւնները վայելելու կը մօտենանք. մենք, կ'ըսեմ, իրաւունք ունինք աս արդէն կարդաւորուած ընկերութեան դիմացն ելլելու, տակն ու վրայ ընելու այն կարգը որ իր մէջը հաստատուած է, եւ մեզի յափշտակելու վերին հրամանատարութիւնը, կամ ուրիշ կերպ փոխելու: Ես չեմ կարծեր. ուստի որչափ կ'երեւոյ, դրուած հաստատուած իշխանութենէ պէտք է կախում ունենանք:

Այսպիսի քաղաքական ընկերակցութեան մէջ ապրողները մեր աս ընկերութեան մէջ նոր մտած առեննիս, անտարակոյս իրենց հանճարովը, իրենց աշխատութիւններովն եւ իրենց նոյն ընկերութեան ըրած օգնութիւններովն անոր վրայ աւելի իրաւունք մը ստացած են, որն որ մենք ալ կամաց կամաց պիտ' որ ստանանք: Արդ՝ եթէ մենք ալ օր մը պիտ' որ ելլանք եւ պահանջնենք, որ ուրիշները մեր իրաւունքները ճանշան ու յարգեն, կրնանք հիմա ազատ ըլլալ ուրիշներուն իրաւունքները յարգելեն: Ստուգիւ չեմ կարծեր: Աս իրաւունքները շատ տեսակ են. մէկը վաճառքներ, ստացուածներ, կալուածներ, դրամագլուխներ ու ուրիշ երկրաւոր գոյութիւններ ունի, եւ ես իմ բոլոր ազատութեամբս կը պարտաւորիմ ինք զինքս անանկ զսպելու, որ անոր վերաբերած բաներուն ձեռք չդպցընեմ: Ուրիշ մը իրաւունք ունի դաւառի մը, թագաւորութեան մը, պէտութեան մը, կամ գեղի մը, բերդի մը հրամացելու, եւ ես իմ ամեն ազատութեամբս պէտք է որ նոյն իրաւունքը չեղծանեմ, եւ եթէ ծնած եմ այն թագաւորութեան, այն գեղին մէջ, իմ պարտքս է հնազանդիլը: Ընորհայից ազնիւ կին մը կոյ, որ ինձի համաձայն

Բ. Ըստհանուր ազատութիւնը հրատարակուելէն եռոքը
խանուր - շաբաթին և առեւը կը սկսին: Մրգածութիւնն ուղարկուել է ահաւասիկ խիստ սիրելի ազատութիւններէն մէկը. եւ առ ազատ մտածութիւնը դըմաւորաբար կրօնական նիւթերու մէջ կը պահանջնեն, որպէս զի մոքերնին կարօրէն Եկեղեցւոյ իշխանութեան տակ չձգնեն: Արդ՝ ազատ մտածութիւն ըսելով, Բնոշ հրաշալի բան կ'ուզնեն իմանալ, դիւրին չէ գուշակելը: Ինչու որ՝ եթէ կ'ուզնեն ասով նշանակել, որ մեր մտաց գործողութիւնները՝ ներքին ըլլալով, չեն կրնար արտաքին թշխանութենէ մը դատուիլ ու ոչ բռնութեամբ ստիպուիլ, եւ ոչ ալ պատժական գործողութիւն մը կրել, ըստծնին ճըշմարիտ է, բայց ասիկայ մեր նպատակէն գուրս է, ինչու որ՝ ոչ ոք պյառիսի իշխանութիւն մ'իրեն սկիզականած է, եւ նոյն իսկ Եկեղեցին յայտնի հրատարակած է, թէ ինք ամեններին պարզ ներքին գործողութիւնները չիդասեր: Եթե ոչ ոչ որ մեղի, մեր

մոտածութեանցը կանոն մը տալ կարող է, եւ թէ մենք առանց յանցանքի կրնանք մոտածել ինչպէս որ կ'ուզենք, ըստածնին այլանդակ, մանաւանդ թէ անօրէն խօսք մըն է: Այլանդակ՝ ինչու որ միտքը ճշմարտի համար ստեղծուած ըլլալով, պարտաւոր է, որչափ կրնայ, ճշմարտութեան համաձայն մոտածել, գոնէ ուր որ կարող է. եւ իրեն պատիժ մըն է զրկուիլն այն մեծ առարկայէն, որուն համար զոյացած է: Անօրէնութիւն է, ինչու որ կրօնական ազատութիւն հրատարակելը ուրիշ բան չէ, բայց եթէ ըսել, թէ կամ Աստուած կրօնի միջոցով ճշմարտութիւնը յայտնած չէ, եւ կամ յայտնած ալ է նէ: բանի տեղ դնելու չէ. որ նոյն բանն է, թէ մէկը հաւտացեր է կամ չէ հաւտացեր Աստուածոյ խօսքին: Առջի մասը հաստատելը՝ Յիսուսի Քրիստոսի Երկրիս վրայ կատարած գործքը բոլորովին ոչնչացընել է. իր խօսքը, վարդապետութիւնը, առաքելութիւնը մերժել, եւ իր գալստեան արդիւնքը պարապի հանել է: Երկրարդն ըսելը, Աստուածոյ վրայ այնպէս խօսիլ մըն է, ինչպէս հասարակ մարդու մը վրայ չէիր խօսեր, եւ իր երեսին չէիր զրուցեր թէ իր խօսքերը՝ սուս կամ ճշմարիտ եղեր են, ամենեւին բանի տեղ չեն անցնիր: Բայց յայտնի է որ, Յիսուս Քրիստոս, օրինակի աղադաւ սորվեցընելէն եաբը, որ Աստուած մէկ է ի գոյութեան, երեք յանձինս, ամենեւին օրինաւոր չէ մոտածելը, թէ երեք է ի գոյութեան եւ մէկ՝ յանձինս. ասանկ ալ սորվեցընելէն եաբը որ Սուրբ Խորհուրդներն եօթն են ու աւելի չեն, չիկրնար մոտածուիլ, որ մինակ հինգ կամ տասն ըլլան: Աւրեմն երբ Յիսուս սորվեցուց որ Եկեղեցին անսխալ Ալարդապետ է ճշմարտութեան, չիկրնար կարծուիլ որ Եկեղեցին սխալի ան բաներուն մէջ, որ մեզի հաւատալու համար առջեւիս կը դնէ: Այսպէս պէտք է ըսենք ամէն վարդապետութիւններու համար ալ, որոնք Յիսուս Քրիստոս յայտնած է:

Մատածութեան ազատութիւնը հրատարակելը զարհութելի թշնամանք մըն է Յիսուսի Քրիստոսի գէմ, որ հանեցաւ իր աստուածային բերանը բանալ եւ մեզի սորվեցընել, շնանշնալ մըն է իր իրաւունքները, որ ունի ոչ միայն մեր մոտաց, այլ նաև մեր որտին վրայ, ծաղրել մըն է աստուածային ճշմարտախօսութիւնը, որ մեր օդտին համար կը բանեցընէ, անարդանք մըն է անսահման իմաստութեանը, որ կը յայտնուի մեզի հետ խօսելու ատեն, ամենամեծ նախատինք մըն է անչափ բարութեանը՝ որով կը հաճի զմեզ խրատելու, մեր առաջնորդը, մեր կեանքը, մեր ուսուցիչն ըլլալու: Թէ բովանդակ քրիստոնէական հաւատքն ունայն չէ, թէ զանիկայ հաստատող բոլոր պատճառներն՝ իմաստակութիւն չեն, թէ զանիկայ վաւերացընող ամէն ճշմարտութիւնները շինծուրաներ չեն թէ այնչափ հրաշքները, որ զանիկայ կ'ամրացընեն՝ ստութիւն, խարէութիւն, խարդախութիւն չեն, հարկ է ըսել, որ Աս-

տուած մը խօսած է . բայց՝ եթէ Աստուած մը խօսած է , ուր կը նայ այն իրաւունքը ըստ հանդից մտածելու երբ իր խօսքը յայտնի կեցած է :

Վայրիեւան մ'աչքիդ առջեւը բեր տղայ մը , որ հօրը հետ կը խօսակցի . հայրը աղուն կը սորվեցընէ , թէ ինչպէս ընտանեաց գործքերը պիտի տեսնէ , եւ ինչպէս տան օգուանու ու շահը պիտի վնառաէ , եւ կամ ասոր նման ուրիշ խրատներ ուրդին աս ամէն բան աղեկ մը լսելն ետքը յանդգնութեամբ հօրը պատասխան տալու ըլլայ թէ աս ամէն բաներուն վրայ ինք ինչպէս կ'ուզէ նէ , անանկ պիտ'որ մտածէ . քեզի ինչ կ'երեւայ , ասիկայ հօրը յայտնի թշնամանք մը չէ , կ'ըսես : Այսու ամենայնիւ հայրը անսխառլ չէր , կրնար սուսուզիւ տգիտութեամբ սխալիլ կամ իր մէկ առանձին վախճանին համար որդին խարել . բայց Աստուած չիկրնար ընել ոչ մէկը եւ ոչ մէկալը . հայրը՝ իր որդւոյն նկատմամբ հայրութեան նուիրական իրաւունքներն ունի , բայց ասոնք եւ ոչ շուք մըն են Աստուածոյ մեր վրայ ունեցած իրաւունքներուն քովք : Ուրեմն որշափ աւելի ծանր է այն արհամարհանքը , որ կ'ընէ , ով որ ոչ մրայն Աստուածոյ ուզածին պէս չխմտածէր , այլ նաեւ կը հրատարակէ թէ ինք իրաւունք ունի ուզածին պէս մտածելու :

Բաց առկից՝ աս ալ պէտք է գիտնալ , որ անգամ մը մտածութեան ազատութիւնը հրատարակուելու ըլլայ , ասով հրատարակուած կը համարուի նաեւ ամէն գործքերու մանաւանդ թէ ամէն անօրէնութիւններու ազատութիւնը : Ամանք՝ աս մակարերութիւնը չեն կրնար շուտով ըմբռնել , բայց անսխառլ հետեւութիւն մըն է : Ինչու որ , աղեկ միտ դիր , եթէ օրինաւոր է ամէն մէկուն իր ուզածին պէս մտածելը , ես ալ իշխանութիւն շունիմ մտածելու , թէ այն քու աստուածոյին պատուիրաններ համարածներդ մարդկային հնարքներ ըլլան , մարդկային օրէնք կարծածներդ՝ անգութ բռնաւորութիւններ ըլլան , զորոնք պէտք է վրաներնէս թօժուելու մերժել : Եթէ օրինաւոր է ինծի մտածելս ինչպէս որ կ'ուզեմ , եւ եթէ իմ խելքիս մէջ հազար ու մէկ պատճառներ գտնելու ըլլամ , որ զիս համոզցընն թէ , քու իրաւունք ըսածդ՝ ուրիշ բան չէ , բայց եթէ անիրաւութիւն , սեպհական ստացուածք ըսածդ գողունի , զգաստութիւն ըսածդ՝ կեղծաւորութիւն , պարկելսութիւն ըսածդ՝ բարեկրթութեան վնաս մը , բարեզաշտութիւն ըսածդ՝ աւելորդապաշտութիւն , եւ այլն , եւ այլն . ինչպէս կրնաս զուն զիս արգելել որ չգործեմ , ինչպէս որ կը մտածեմ :

Ամէն յեղափոխականներն ուրիշ կերպ չեն բաղձար իրենց օրինաւոր թագաւորները գահերնէն վար ձգելու , բայց եթէ աս սկիզբով : Ասոնք , իրենց ազատ մտածելովը գտան թէ սոսկալի բան մըն է ոմանց հրամայելը , ու ոմանց հնագանդիլը , ուստի պյասիսի անկարդութեան մը դարման տանե-

լու համար, աշխարհքիս մէջ հաւասարութիւն հաստատելկ'ուզեն: Հասարակականներն եւ ընկերակականները, ուրիշ բանի համար չեն ուզեր ամէն առանձնականներն իրենց իրաւունքներէն մերկացընել եւ նոյները հասարակութիւններու տալ, բայց եթէ աս պատճառաւ, որ ազատօրէն մտածելով, աս համոզումն ունեցեր են, թէ հիմակուան աշխարհքիս ընթացքով ամէն բան գողութիւն է, արդարութեան եղծում, եւ ընկերութեան մեծ մասին վրայ բռնութիւն մը: Ամէն անառակիներն եւ բոլոր Առլիթերեանները՝ ուրիշ բանի համար քրիստոնէութեան գէմ չեն կռուիր, բայց եթէ անոր համար որ ազատօրէն մտածելով, դուք են, թէ անիկոյ այլանդակութիւններու, եւ աւելորդապաշտութիւններու հիւսուածք մըն է: Մէյ մ'որ ամէն մարդու թոյլ արուելու ըլլայ մտածել ինչպէս որ կ'ուզէ, անիմանալի բան մը կ'ըլլայ, թէ ինչու համար Յովաէփ Մածծինիին օրինաւոր պիտի ըլլայ մտածելը, թէ բարիք մըն է Եւրոպայի բոլոր կռաւավարութիւնները կործանելը, եւ թէ օրինաւոր է, մանաւանդ թէ պարոք է ձեռքով ուաքով աս բանիս մէջը մտնելը: Անիմանալի բան մը կ'ըլլայ, թէ ինչու շափաւորականներն ալ օրինաւորութեան շուրբին տակ նոյնը կարող ըլլան պիտ'որ ընելու մեծագոյն զօրութեամբ: Մանաւանդ թէ՝ շհասկցուելու բան մը կ'ըլլայ թէ ինչու օրինաւոր պիտի ըլլայ աւագակի մը, գողի մը, ապականչի մը, սրբապղծի մը յափշտակել առջևւն ելած քսակը, կինը, կեանքը, եւ սուրբ առարկայ մը, երբ որ իր մտածունքներուն մէջ կը հաստատէ, թէ իրեն համար աւելի աղէկ է իր բնութեան բնական հակմունքը կատարել քան թէ ասոր կամ անոր իրաւունքը յարգել:

Եւ բան շարժեր ըսելը, թէ օրինաւոր է ազատութեամբ մտածելը, բայց օրինաւոր չէ ազատութեամբ գործելը, որովհետեւ ի հարկէ գործողութիւններն օրէնքով կը կարգաւորուին: Ինչու որ, ինծի օրինաւոր է նէ ազատութեամբ մտածել ամէն բանի մէջ, օրինաւոր պէտք է ըլլայ նաեւ ամտածութիւնս ալ, թէ ազատօրէն իմ գործքերս մտածութեանցս կրնամ համաձայնցընել, թէ քու օրէնքներդ եւ արգելքներդ ոչինչ են, անզօր են, անիրաւ են, քու հապարտութեանդ՝ քու շահախնդրութեանդ արդինքներն են, որ զիս իմ անօտարանալի իրաւունքներէս կը մերկացընեն, եւ զիս շղթաներով կը կաշխանդեն, որոնք խորտակելն ինծի մէկ փառք մըն է: Ասոնք ալ մտածութիւններ են, որ իմ միուքս կրնան գալ, ինչպէս շատերուն միուքն եկած են: Արդ՝ երբ որ դուն ինծի կը սորվեցընես թէ ես ազատ եմ աս մտածութիւններուն տեղի տալու եւ ընդունելու, չեմ գիտեր թէ, ինչպէս կրնաս արգելել ինծի, որ ասոնց համեմատ շգործեմ: Ակայ կը կաշեմ աշխարհքիս արամարանները, թէ կըր-

հան արդեօք ուրանալ աս հետեւութիւնն, մէյ մը մտածելու ազատութեան սկիզբն ընդունելէն եւպը:

Ահաւասիկ զօրաւոր օրինակ մը, որ ըսածնիս փորձով կը ցուցընէ: Բողոքականները՝ կրօնական նիւթերու մէջ մտածելու ազատութիւնը հրատարակեցին. արդ՝ ասոր հետեւութիւնն ինչ եղաւ: Հարկ եղաւ իրենց ազատութիւն տալու ամէն տեսակ այլանդակութեանց եւ անօրէնութեանց կրօնական պաշտաման մէջ: Այսպէս Մորմոն ազանդաւորը զԱստուած պատուելու համար մէկանց տասնուհինդ կանանցը հետ կ'իյնայ կ'ելլէ: Այսպէս քուաքեր կամ Երերական աղանդաւորը նոյն վախճանաւ կը հաշէ, կամ կը ցատկատէ: կամ կը կաքաւէ մինչուկ որ մարի իյնայ: Այսպէս Մէթատիսոր գիշերային ակումբներու մէջ սպասելով՝ որ դոդն ու սարսուար գայ, եւ հոգին վերանորոգէ, ամէն տեսակ մարմնոյ գարշութիւններուն մէջ կը թարթափի: Այսպէս նաև քաղաքականութեան մէջ մտածութեան ազատութիւն հրատարակելու բլաս, հարկ է հետեւապէս, որ ազատութիւն շնորհես ամէն յեղափոխութիւններու. Եթէ հրատարակես փիլառփայութեան մէջ, հարկ է որ նոյնպէս ազատութիւն շնորհես նաև մասցածին ինքնահնար երջանկութիւններուն, ինչպէս որ շափազանցները կը մտածեն. մինչեւ նաև Սէն-Միմոններու, Ֆուրիէններու, Օվէններու եւ նմաններուն պէտք է շնորհես: Ասկիզբն ասանկով, ինչպէս ամէն մարդ կը տեսնէ, ամէն անկարգութեանց եւ շարութեանց բնական հիմք կ'ըլլայ: Աւրեմն սուտ եւ ամենասուտ է, որ մտածութիւնն ազատ է ան մտօք, ինչպէս հասարակօրէն կ'իմանան սյնչափ նոյն սկիզբը բարձրացնազները: Ընդ հակառակն՝ բարդյական պարտաւորութիւնը զմեզ կը սորիպէ ուղիղ մտածելու, որովհետեւ ասանկ կը պահանջնեն ճշմարտութեան, կարդի, արդարութեան պատճառները, Աստուծոյ իրաւունքները զմեզ կը պարտաւորին իր խօսքին հաւատալու, երբ խօսելու կը հաճի. եւ կը սարիպէ հարկը, որ ունինք՝ կարգէ ու բարդյական բարութենէ դուրս չըլլելու:

Գ. Արդ եթէ ծանրապէս ապօրինաւոր եւ արգելուած է մտածելն ինչ որ կ'ուզենիք, կրնայ արդեօք իրաւացի բլաս մէկալ աշտանինը, ըսելը՝ ան ունի բան, որ իւ մահանէ: կամ թէ ըսենք, սուզյզ է արգեօք, թէ ունինք իրաւունք հրատարակելու մեր ամէն մտածութիւնները, այնպէս՝ որ ոչ ոք կարող ըլլայ զանոնք արգելել: Աւրիշ ատեն կը խօսիմ սպազրութեան ազատութեան վրայ, հոս տեղս ընդհանրապէս միայն այսշափ կը զրուցեմ, որ ամէն բան ըսելու ազատութիւնը շատ աւելի անօրէն ամբարիչու է, քան թէ ամէն բան մտածելու ազատութիւնը: Ասիկայ աղէկ ըմբռնելու համար շատ մեծ խօրհրդածութիւններ հարկաւոր չեն: Կախ կը պարունակէ այն ամէն շարութիւնները, որ յառաջ կու դան

ամէն բան ազատորեն մտածելէն, եւ երկրարդ՝ վրան կ'աւել-նայ գայթակղութիւնը որ կը արուի՛ ուրիշն ճշմարտութեան եւ արդարութեան զգածմունքներն եղեանելով, որով անիկայ ալ ստութեան եւ անօրէնութեան մէջ կը գլորի:

Եւ եթէ նաև վտանգ մ'ալ ըլլար խօսքով ուրիշ մոլորեցընելու, այսու ամենայնիւ երեք օրինաւոր չէ արդարութեան, առաջինութեան, եւ ճշմարտութեան դէմ մարդկան մէջ խօսիլը, ինչու որ նոյն իսկ այնպիսի եղանակաւ խօսիլն արդէն ինք իրմէ յանցանք է: Աշխարհքիս վրայ ոչ ոք պէտք է խօսի ան բանը, որ կը կարծէ թէ ուղիղ շիմուծեր: Բաց ասկից գժրախտութեամբ կենդանի խօսքը, ամենէն ազդու միջոցն է ուրիշը մոլորեցընելու: Ուրեմն ինչպէս աներեսութեամբ կրնան խօսրի ազատութիւնն ալ հրատարակել:

Ուզենք՝ չուզենք, մարդկանց մեծ մասը բաւական չէ եւ շիկրնար ալ ըլլալ՝ ինք իրմէ իմանալու ճշմարիտն այնպիսի նիւթերու մէջ, որ հասարակաց ըմբռնմանէ քիչ մը վեր են, մէյ մ'որ շատերուն ըմբռնումը կամ ուսումը կը պակսի, եւ երկրարդ՝ շատերն ալ կարող չեն ըստ պատշաճի այնպիսի բաներու զբաղիլ: Ուստի եւ միշտ ճշմարիտ է, թէ շատերը վտանգի մէջ են սուտը՝ ճշմարտի եւ առերեւոյթն իրի տեղ ըմբռնելու: Իսկ խօսքը մեծ եւ զարմանալի ազգեցութիւն մ'ունի, որպիսի եւ իցէ խարեւական իմաստակութիւն մը գունաւորելու, եւ հաւանական, հաւատալի եւ երբեմն զրեթէ ճշմարիտ ցուցընելու ան բանը, որ անհաւանական, անհաւատալի, եւ ամենեւին ճշմարտութենէ հեռու է: Եւ եթէ իմաստուններն ալ միշտ չեն կրնար զգոյշ կենալ այնպիսի խարեւոյթիւններէ, ինչպէս ուրեմն ոգեանները կարող պիտ' որ ըլլան իրենք զիրենք խարեւոյթնենէ պահելու: Աս ասանկ ըլլալով ամէն բան ազատ խօսելու իրաւունքը պահհանջեն ու հրատարակելը՝ ուրիշ բան չէ, բայց եթէ ուրիշը խարելու եւ մոլորեցընելու իրաւունք մը պահանջել ու հրատարակել: Հոս՝ միջին ճամբայ չկայ, կամ պէտք է ուրանալ որ այսպիսի ազատութեամբ խօսելով ուրիշը շիմոլորիր, եւ կամ պէտք է հաստատել թէ ուրիշը խարելու իրաւունք արուած է: Ահաւասիկ երկու գեղեցիկ դրութիւններ, որ ցուցման կը կարօտին. բայց՝ ցորչափ ցուցուած չեն, եւ չեն կրնար ալ ցուցուիլ. մեզի օրինաւոր պէտք է ըլլայ, ասիկա իրեւ անիրաւ ու ամօթալից մերժել:

Դ. Ուրիշ ազատութիւն մըն է պաշտոնաւութեան համար, որն որ վերիններէն շատ վար շիմար, եւ որուն այնչափ հառաջանքով կը բազման: Ասիկայ առջիններէն հետեւութիւն մըն է, բայց սոսկալի շարագուշակ եւ մեծապէս վտանգաւոր հետեւութիւն մը: Պաշտաման ազատութիւն բաելով ինչ կ'իմանան, որուն որ այնչափ ետեւէն ինկած են: Ազատութիւն գաւանելու ան կրօնը, որ իրենց աղէկ կու գայ, կամ

նաեւ ամենեւին կրօն մը շդաւանելու, և թէ ասանկ իրենց հա-
ճյական է: Կ'ուզեն որ աս ազատութեան զօրութեամբը,
օրենքները կրօնական բաներու մէջ ամենեւին շխառնուին, եւ
ոչ ալ հոգ ու փոյթ ունենան առանձնականաց վրայ աս նիւ-
թիս մէջ:

Արդ՝ աս ազատութեան պյլանդակութիւնն ու յան-
շաւորութիւնը ցուցընելու համար բաւական է զանիկայ խառ-
նաշփոթ ու երկդիմի բառերէն մերկացընել, եւ ուրիշ յա-
տուկ բառերով իր նշանակութիւնը յստակ ու պայծառ ցու-
ցընել: Պաշտաման ազատութիւնը ուղղափառ երկիրներու
մէջ՝ մզկիժներ, սինակոկաներ, փակուններ շինելու, կուռքեր
կանգնելու, արեգական, լուսնոյ, հրոյ, սողուններու, օձերու,
եւ ամէն գարշելի անասուններու խորաններ ընծայելու իրաւ-
ունքն է, եւ ասիկայ ալ մի միայն եւ ճշմարիտ Աստուծոյ եկե-
զեցւոյ քով, եւ մեր քրկին Յիսուսի Քրիստոսի խորանին դի-
մացը: Ահաւասիկ ինչ է պաշտաման ազատութիւնը:

Եւ մէկն ալ շըսէ ինձի թէ, ես բանը գէշի կը տանիմ,
եւ թէ պաշտաման ազատութիւն ուղղողները, մինակ Եկեղեցւոյ
պահանջման ազատ ըլլալ կ'ուզեն: Ինչու որ պաշտաման
ազատութիւնն ի վերացեալն ստուգիւ ան ամէն մոլորութիւն-
ները կը նշանակէ. իսկ ի թանձրացեալն աւելի եւս շարագոյն է,
մինչեւ անասունածութիւն հրատարակելու կը տանի, որն որ
կռապաշտութենէ շատ աւելի գէշ է, որովհետեւ՝ եթէ կռա-
պաշտութիւնն կը մոլորի աստուածութիւնը հօն գնելով, ուր
որ չէ, անասունածութիւնը զանիկայ բոլորովին շինանշար:
Արդ՝ առանց աս դարուս լուսաւորութեանը, կրնայինը երբեք
հաւատաւ, որ քրիստոնէից մէջ ան աստիճանի պիտ' որ համնին
մարդիկ, որ սյսպիսի ազատութիւն մը հիմնելու հրատարակե-
լու համար պատճառներ փնտռեն. քաղաքականութիւնը, փի-
լիստիկայութիւնը, զրեթէ, նաեւ Աստուածաբանութիւնը յա-
ռաջ բերեն, որպէս զի ցուցընեն թէ մարդիկ սուրբ իրաւունք
մը ստացեր են զՅիսուս Քրիստոս մերժելու, ուրանալու, եւ ա-
նոր աւելը Մէհմէտի, Պուտուայի, Շակիկայի, Կոնֆուկիոսի
դիմելու, իրենց տաճարներ, արձաններ կանգնելու, զոհեր զո-
հելու, խոնկ մատուցանելու: Աս ասանկ է: Կը խօսին՝ կ'եր-
գեն՝ ամէն ճամբառվ ու ոճով՝ ըսածնին հասկըցողներն ալ
չհասկըցողներն ալ, թէ պաշտամանց ազատութիւնը մեր դա-
րձն յաղթանակն է:

Լսենք ուրեմն ան խորունկ պատճառները, որ դուած են,
աս իրաւունքը հաստատելու: Կրօնը պարտք մըն է, կ'ըսեն, որ
ունի իւրաքանչիւր որ աստուածութեան նկատմամբ. ուրեմն
իւրաքանչիւրոց առանձին՝ կ'իյնայ ասոր վրայ մտածելը: Ահաւա-
սիկ իրենց առաջին ապատանը: Պարտք մը որ իւրաքանչիւրը
ունին: Եւ մինակ իւրաքանչիւրը: Ասիկա ամենասուտ է, ինչու
որ թէպէտեւ կրօնը նաեւ իւրաքանչիւրոց պարտքն է, այսու-

ամենայնիւ բոլոր եւ բովանդակ ընկերութեան ալ պարտքն է : Աստուած մինակ առանձին առանձին մարդկան տէրը չէ, հապա ընկերութեան ալ գերագոյն տէր ու արարիչն է . շիկրնար ուրեմն չունենալ պաշտօն մը, որ իրեն բովանդակ ընկերութեան անուամբը կ'ընծայուի, եւ որուն որ ամբողջ ընկերութիւնը մասնակից կ'ըլլայ: Աս ճշմարտութիւնն ուրանալը, դատապարակել մըն է ան բանը, զօրն որ երկրիս ամենէն բիրու վայրենի ազգերն իրենց օրինակաւը հաստատեցին, եւ ասոնք ամենքն ալ միշտ ընկերական պաշտօն մը կը դաւանէին:

Բայց գոնէ՛ ան մասին մէջ, որ մինակ առանձնականաց պարտքին կը վերաբերի՝ ընկերութիւնը խառնուելու ի՞նչ իրաւունք ունի: Հոս ալ զանազանելու շատ բան կայ: Թէ որ ընկերութեան մը համար կը խօսին, որ կամ հեթանոսական է, կամ այլակրօն, որն որ ոչ ճշմարտութիւնը անսխալտապէս ստացած է, եւ ոչ ալ ունի մէկը որ իրեն նոյն ճշմարտութիւնը հեղինակութեամբ սորվեցընէ, ան ատեն ուրիշ իրաւունք մը չունի ընկերութիւնը, բայց եթէ մերժելու ան բանը, որ յայտնապէս նոյն իսկ բնութեան օրէնքներուն կը հակառակի: Իսկ եթէ կը խօսին ուղղափառ ընկերութեան մը համար, որն որ անսխալտապէս ստացած է ճշմարտութիւնը, վասնզի իր ծոցը կը կրէ անոր անսխալ վարդապետութիւնը, բաները շատ տարրեր են: Աս ընկերութիւնը շիկրնար մտնել, ինչպէս հիմայ կը զբցուի, խղճմտանքի նուիրական տաճարը, եւ ոչ ինչք իրմէ տրամադրել, թէ ինչ պէտք է ընել, ու ինչ պէտք չէ ընել պաշտաման մէջ. ինչու որ՝ սյապիսի գործողութիւն մը ըստ ինքեան անոր կը վերաբերի, որն որ իշխանութիւն առած է անսխալ սահմանելու ինչ որ ճշմարիտ եւ ինչ որ բարի է: Բայց երբ որ աս ընկերութիւնն արդէն ճանշցած է ճշմարիտ վարդապետութիւնը, որուն ուսուցիչն է Նկեղեցին, ալ անկից ետքը թէ պարտք եւ թէ իրաւունք ունի արտօքուսա պաշտպանելու այս ճշմարտութեան գանձը, որ ստացեր է իր պաշտաման մէջ:

Իրաւունք ունի, վասն զի նոյնը կու ասյ իրեն անսխալապէս ճանշցած ճշմարտութիւնը, եւ աշխարհքիս վրայ ճշմարտութեան իրաւունքէն մեծ չկայ: Պարտք ունի, վասն զի՝ որշափ որ կրնայ, պէտք է ապահովցընէ թէ ժողովրդոց եւ թէ առանձնականաց գերագոյն բարիքը, որ է անտարակոյս պատուել զլոտուած ըստ պատշաճի: Եւ եթէ աս ճշմարիտ պաշտամունքը՝ միանգամայն մի միայն պաշտամունքն է երկրի մը, ժողովրդեան մը, ազգի մը մէջ, եւս առաւել պէտք է որ պաշտամանէ, որովհետեւ առանձնականաց ամեն մէկուն հոգեւոր եւ յաւիտենական բարիքն ըլլալէն զատ, նաեւ բովանդակ ընկերութեանն ալ ժամանակաւոր եւ ամենամեծ բարիքն է, մութիւնն ու մարանութիւնը բորբոքելով, որն որ աս երկրիս վրայ ամեն բարիքներէն տեղի բազմալի է: Ուրեմն շիկրնար հրատարակուիլ պաշտաման ազտառութիւնը, վասն զի՝ կրօնը մինակ

առ անձնականաց դործքը չէ, եւ ով որ իշխանութիւն ունի կրնայ առանձնականաց գործքերուն մէջ մտնել:

Արդ՝ այս ամենայն խոտլիայի մերձեցընելով, ուր որ Աստուծոյ ողորմութեամբ մի միայն ուզգուփառ պաշտամունքը կը տիրէ, ով է որ շիտեաներ, թէ որպիսի այլանդակութիւն եւ անօրէնութիւն է առ երկրին մէջ պաշտամանց ազատութիւն հրատարակելը: Ասիկայ ուրիշ բան չէ, բայց եթէ ճշմարտութիւնն ստացողի մ'ըսել, թէ իրաւունք ունի մոլորութիւնը դաւանելու, իր եղբարը հետ սիրով միացեալ մարդու մ'ըսել, թէ իրաւունք ունի թշնամի ըլլալու. անսրիալ վարդապետ մ'իրեն առաջնորդ ունեցողի ըսել, թէ իրաւունք ունի ինք զինքը մատնչի ձեռքը տալու: Իսկ ըսածնին, թէ իշխանութիւնը պարուք չունի պաշտաման միութեանը երաշխաւոր ըլլալու, ուրիշ բան ըսել չէ, եթէ ոչ կարդ ու կանոն պահպանելու համար դրուած իշխանութիւնը պարտաւոր չէ նոյնը պահպանելու, թէ հասարակաց բարիքը յառաջացընելու համար հաստատուած իշխանութիւնը պարտաւորութիւն չունի նոյնը յառաջացընելու, թէ սկիզբը, որն որ, որշափ կարելի է, ամէն անդամները մէկ մէկու հետ պիտ' որ հաշտեցընէ, ոչ միաւթիւն եւ ոչ միարանութիւն պէտք է յառաջ բերէ, վերջապէս՝ ասիկայ ամէն աեսակ՝ իրարմէ բաժնուած, իրարու բոլորովին հակառակ բաները մէկ տեղ իրանել՝ դիզել է: Ահաւասիկ ուր կը տանի պաշտաման ազատութեան փիլիսոփայութիւնը:

Մինակ մէկ գէպքի մէջ նոյն խօսքը կրնայ ներուիլ-եւ ան ատենը մինակ, երբ որ գժրախտութեամբ ընկերութիւնը իր մէջը բաժնուած է, եւ երբ որ ճշմարտութիւնը դաւանողներուն հետ մէկուղ մոլորելոց բազմութիւն մը կը բնակի: Ան ատենը կրնայ սուսպուիլ այն գէպքը թէ, մեծագոյն շարիքէ մը փախչելու համար հարկաւոր է հանդուրժողութիւն: Բայց ամէն մարդ կը տեսնէ որ աս հանդուրժողութիւնը բարեյաջող եւ ընկերութեան բախտաւոր վիճակ մը չէ, հապա գժրախտութիւն մը, որն որ մեծագոյն շարիք մը հեռացընելու համար միայն ընդունելի եւ տանելի է:

Ի նպաստ պաշտամունքներու ազատութեան: Ուրիշ պատճառ մ'ալ յառաջ կը բերեն: Աւր որ ամէն պաշտամունք ազատ էն, կ'ըսեն, հան ամէն մարդ ազատ է ուզած պաշտամունքն ընդունելու եւ այսպէս աւելի կատարեալ կ'ըլլայ պաշտամունքը: Բայց աս ալ նորանշան բան մը՝ այլանդակութիւն մըն է: Ինչու որ՝ շատերուն մէջն ընտրելը պաշտաման կատարելութիւն մը չէ, մանաւանդ թէ պակառութիւն մըն է նոյնը շատերուն կարգի մէջ խոթել ուզելը: Եթէ երկրի մը մէջ, ուր ընդհանրապէս արդարութիւն կը տիրէ, գտնուի մէկը, որ խարեւութիւն եւ աւազակութիւն ուզէ խոթել, որպէս զի մարդիկ, աւելի եւս ցուցընեն իրենց ուշին առ արդա-

բութին, եւ առելութիւնը, որ ունին արին թափելու, կարծէս թէ ասով աղէկ եւ պատշաճ բան մ'ըրած կ'ըլայ: Մէկ ընտանեաց մէջ, ուր կը ծաղկի փոփոխակի ուր եւ առ ձնողս հպատակութիւն, կը սերմանէնիք դուն անմիաբանութիւն եւ անհնազանգութիւն, որպէս զի աւելի աղէկ տեսնուի իրենց հաստատութիւնը բարի տրամադրութեանց մէջ, եւ իրենց հակառակութիւնն անկարգութեան սկզբունքներու դէմ: Եւ ով է, որ անմեզ հարսն անառակներու խմբի մէջ կը ձգէ, որպէս զի այսպիսի առթի մէջ աւելի եւս իր պարկեշտութիւնը ցուցընէ: Այսպէս ալ՝ ով կ'ուզէ վառնդի մէջ ձգել իր հաւատքը, իր կրօնքը, որ այնչափ մեծագին բարիք մըն է: Վասնգի մէջ միայն դնելը արդէն ծանր յանցանք է: Բայց որպիսի յանցանք պէտք է համարուիլ, երբ որ այսպիսի փորձի մը տակ կը ձգուի, ինչպէս է պաշտամանց զանազանութիւնը, ժաղովրդոց աղիտութիւնն ու կիրքերն ալ զիտնալով:

Ե. Մէծագոյն երեւոյթ մ'ունի ան՝ ոմանց ըսածը, թէ պաշտամանց ազատութիւնն երբեմն ուղղափառներն իսկ կը պահանջին այլակրօններու երկիրներուն մէջ. ուստի՝ Երեւոյթ մ'ունի անը անը և ըստիւն. իւր Երեւոյթ մ'ունի անը զշուն, հորի և սորին, որ շրտնըն, Երեւոյթ մ'ունի անը անը զին ինուր Յեւ+ բերել: Աս գժուարութիւնն երեւոյթ մ'ունենալով ոմանք կը կարծէն, թէ առանց պատասխանուոյ է. բայց կը խարուին, ինչու որ առջններէն աւելի ճշմարտութիւն մը չունի:

Նախ առաջին զիտցիր որ, նաեւ ուղղափառներուն իրաւամբ խնդրած բաները, խնդրած ըլլալուն համար, ըստ ինքեան բացարձակ բարիք մը չէ, հապա համեմատական բարիք են չարեաց քով դնելով, որմէ կ'ուզեն ազատիլ: Նաւով հանապարհորդներուն բարիք մը չէ իրենց վաճառքը ծով թափելը, բայց իրենք առջին աղալողները կ'ըլան որ թափուին, երբ որ նաւուն թէ թէ նաւալը մի միայն միջոցն է իրենց կեանքը նաւարեկութենէ ազատելու: Այսպէս ուղղափառք քանի մը երկիրներու մէջ ուսման ազատութիւն, խօսքի ազատութիւն, ապադրութեան ազատութիւն կը ինդրէն, չէ թէ առ ամէն ազատութիւններն ըստ ինքեան բարիք են, հապա՝ նոյն երկիրներուն մէջ ուսմունքը, խօսքը, եւ ապազութիւնը բոլորովին այլակրօններուն ձեռքն եւ մոլորութեան ծառայութեան մէջ ըլլալուն համար ըստ մասին բարիք մըն է կարողութիւն ունենալը ճշմարտութեան քանի մը ճառագայթները ցուցընելու: Արդ՝ ասոր նման է պաշտամանց ազատութեան համար եղածն ալ:

Եթէ Շուէտի, Տանիմարբայի, կամ Անգլիայի վրայ է խօսքդ, ուր որ ուղղափառաց ազատութիւն տրուելէն յառաջ, ամենայն ուղղափառական ճշմարտութիւնները մերժուած էին,

հան պաշտամանց ազատութիւնը բարիք մըն է, եւ կրնոց ուղուիլ բայց եթէ իրն ըստ ինքեան եւ բացարձակապէս մտածելու ըլլաս, ինչպէս նաւով ճանապարհորդին բարիք մըն է վաճառքները ծովը նետելու չհարկադրիլը, առանկ ալ պաշտաման նկատմամբ բաղձալի է, որ ճշմարիտ պաշտօնը միայն իր ազատութիւնը վայելէ:

Եւ ոչ ալ ասկից կը հետեւի ան իրենց վախը թէ, ուղղափառներն այլակրօն պաշտամունքը մերժելու ըլլան, այլակրօններն ալ ուղղափառ պաշտամունքը մերժելու իրաւունք կ'ունենան: Չի հետեւիր երկու պատճառի համար: Նախ որ բողոքականներուն վրայ խօսելով, նոյն իսկ իրենց սկզբունքները կը ինդրեն, որ հանդուրժեն տանին նաեւ ուղղափառութիւնը, ասոր ներհակ ուղղափառաց սկզբունքներն ասիկայ իրենց կ'արգելեն: Ի՞նչ է բողոքականներուն մեծ կանոնը դաւանանքի նկատմամբ: Առորդ Գիրքը՝ ամէն մէկուն առանձնական մտացը համաձայն մեկնուած: Արդ՝ եթէ քրիստոնեայ մը սուրբ Գիրքն իր առանձնական մտացը համաձայն մեկնելով համոզուելու ըլլայ, թէ բոլորովին պէտք է ինք զինքն Եկեղեցւոյ հպատակել (որ է ըսել, ինք զինքն ուղղափառ խոստովանիլ) ի՞նչ իրաւամբ բողոքական իշխանութիւնն ասիկայ պիտ'որ զւանայ որ իր սկզբանցն այնպէս համաձայն է: Կարդացի, տեղեկացայ, խորունկ մտածեցի՝ քննեցի Ս. Գիրքը, եւ յայտնի տեսայ որ նոյն Ս. Գրքին մէջ Պետրոսի գլխաւորութիւնը հաստատուած է, եւ անոր վրայ ալ հիմնուած է Եկեղեցւոյ անսխալութիւնը. Հոգին սուրբ զիս լուսաւորեց Աստուածաշունչին խօսքերն իմանալու, եւ կատարելապէս կը տեսնեմ, թէ չեմ կրնար փրկուիլ եթէ ուղղափառ Եկեղեցւոյ հազորդութեան մէջ չեմ դտնուիր, ինչպէս բողոքական իշխանութիւնը կրնայ ինծի այս անցքն արգելել, երբ որ նոյն իսկ բողոքականութիւնը կը պատռիրէ, որ ես ինք իրմէս պէտք է Ս. Գիրքը կարդամ, եւ ան իմաստին վրայ հաստատութեամբ մնամ, որն որ ես կը հանեմ, եւ մնամ այն լուսաւորութեան վրայ, որն որ Հոգին սուրբ ինծի կու տայ: Բողոքականութեան իր հետեւողներուն չնորհած ազատութիւնն այնպէս անսահման է որ նաեւ մինչեւ ուղղափառութիւնը հանդուրժելու ալ պէտք է տարածի. ուստի ուղղափառութիւնն արգելելը յայտնի հակառակախօսութիւն մըն է իրենց կողմանէ: Ասոր ներհակ՝ ուղղափառութիւնն իր սկզբանց համաձայն կը դորձէ, երբ ուրիշ ամէն պաշտամունքները կ'արգելէ. եւ որովհետեւ ճշմարտութիւնն Եկեղեցւոյ հպատակներուն միայն հայրենական ժառանգութիւնը կը դնէ, այսպէս չիկրնար հանդուրժել նոյն իշխանութեան չհպատակողը:

Բայց բողոքական վարդապետութեան սկզբանց մէջ այսպիսի յայտնի պատճառ մ'ալ եղած ըըլլար, միթէ ուղղափառները պէտք էին հանդուրժել ուրիշ պաշտամունքնե-

րը : որպէս զի՞ իրենք ալ փոխառնակաւ հանգութելի ըլլան : Աչ Երբեք : Մինակ ճշմարտութիւնը (բացայսպա զբուցենք) իրաւունք ունի ազատ ըլլալու , եւ աս իրաւունքն ի յաւիտեան շիպատշաճիր մօլորութեան : Առողջարար խոտերը ծախելու հրաման տալու համար , հարկ է որ ժմունաւորներն ալ ծախուելու հաւանութիւն տրուի : Մարդկանց դաշնք դնելու , փոփսիսութիւններ ընելու իշխանութիւն տալու համար , հարկ է որ խարեւութիւն եւ նենգութիւն ընելու ալ հրաման տրուի : Որպէս զի՞ մարդիկ ազատ ըլլան իրենք զիրենք պաշտպանելու , ամենուն ալ սպաննելու ազատութիւն տալու է : Ի՞նչ այլանգակութիւններ են ասոնք : Ասոնցմէ քիչ այլանդակութիւն չէ ըսելը . թէ ազատութիւն տալու է այն ամէն ստութեանց եւ բարրաջանքներու , որ ըսին ու հնարեցին Հենրիկոս , կալվին , Լուտեր , քուեքերները , մեժոտիսթները եւ այլն . մանաւանդթէ ազատութիւն տալու է նաև նրամաններուն աղտեղութեանցը , որպէս զի՞ ազատութիւն ունենայ Յիսուսի քրիստոսի հաւատքն եւ Սուրբ Եկեղեցւոյ վարդապետութիւնը : Մինակ ճշմարտութիւնն իրաւունք ունի տարածուելու , յառաջանալու , պահպանուելու , եւ Երբեք այսպիսի իրաւունք մը շիկրնար արուել ստութեան եւ մալորութեան :

Պատասխան կու տան թէ բողոքականները հաստը որ ճշմարտութիւնն իրենց կողմէն է , մեր սկզբունքներն իրենց աղանդին եւ ուղղափառութեան գէմ կը դարձընեն : Գիտեմ , որ ասանկ կ'ընեն . բայց դիտեմ նաև որ անպատճառ կը դորձէն , եւ գէշ կ'ընեն : Ինչու որ՝ մէկդի ձգելով վերը յիշուած պատճառը , որ իրենց կ'արգելէ ուղղափառութիւնը մերժելու , միթէ բաւական է ճշմարտութիւնն իր կողմն ունենալու մինակ հաստուցէ ուղղափառ կրօնն արտաքսելու համար : Եթէ ճշմարտութիւնը ստացած ըլլալնին հաստուցէ բաւական է , ան ատենք պէտք է արդարացընելամէն կռապաշտները , մահմատականները , որ քրիստոնեանները հալածեցին ու մինչեւ հիմայ կը հալածեն : Դարձեալ պէտք է խոստովանիլ թէ իրաւունք ունեցան ամէն հռոմայեցի կայսրները՝ Երեք ամրող դար միլիոնաւոր հաւատացեալներ սպաննելու , որովհեաեւ իրենք ալ կը հաստուցէն թէ ճշմարտութիւնը ստացեր են : Ստուգիւ չեմ կարծեր որ՝ մէկը դեռ համարձակի կռապաշտները , սուրբ մարտիրոսներուն դաշիճները ջատագովելու :

Այսու ամենայնիւ անոնք կը հաւատային թէ ճշմարտութիւնը ստացեր են : Այս , ասանկ կը հաւատային , կ'ըսէս : եւ դարձեալ կը զըսւցես . բայց ահաւատիկ աս է իրենց մէծ անիրաւութիւնը : Այսպէս ալ կը հաւատային նէ . պէտք չեն հաւատալ , ինչու որ՝ այն փաստերն ու պատճառները որ քրիստոնեանները յառաջ կը բերէին իրենց հաւատային վրայ . այնպէս յայտնի ու պայծառ էին , որ ամենեւին բաւական էին խելքերնին վրանին եղող մարդիկը քրիստոնէութեան հաւա-

նեցընելու, եւ հետեւապէս զիրենք մոլորութենէ լուսաւորելու, եւ քրիստոնեաները հալածելէն դադրեցընելու։ Ասկից ամենեւին յայտնի կ'երեւայ թէ, բաւական չէ ճշմարտութիւնն իրենց կողմն ունենալու հաւատութէ պաշտամունքը մը արգելելու, կամ շարագոյն եւս հալածելու, երբ որ այն իրենց հաւատքը բանաւոր հիմ չունի։

Այսպէս է բոլորովին մեր գէպքն ալ ։ Բողոքականները կը հաւատան թէ ճշմարտութիւնն իրենց կողմն է, ուստի կ'արգելուն ուղղափառաց պաշտամունքը, ասանկ ընելովին նոյն անիրաւութիւնը կ'ընեն, որուն մէջ ինկած են բողոքական մասով։ Ինչպէս որ կռապաշտ հալածիչներուն յանցաւորութիւնը այն ամէն պատճառներէն յառաջ կու գայ, որոնցմով որ կռապաշտութեան ստութիւնն եւ քրիստոնէութեան ճշմարտութիւնը կը ցուցուի, ասանկ ալ բողոքականաց չհանդուրժութիւնը յանցաւոր կ'ըլլայ այն ամէն պատճառներէն, որոնցմով որ բողոքականութիւնը սուտ՝ եւ ուղղափառութիւնը ճշմարիտ կը ցուցուի։

Մ'ըսեր ուրեմն, թէ իրենք չեն գիտեր մոլորութեան մէջ ըլլալին, ինչու որ՝ չպիտնալին իրենց յանցանքն է, երբ Եկեղեցին այնպիսի լուսով կը փայլէ, որ կարելի չէ անծանօթ մալը։ Եւ եթէ պատահելու ըլլայ որ մթութիւնն ումանց վրայ ստուգիւ ակամայ ըլլայ, եւ իրենք, ինչպէս կ'ըսուի, ի բարի հաւատա ըլլան, ան ատենը՝ եթէ կրնան արդարանալնէ ուղղափառութիւնը չգրկելնուն համար, երբեք չեն կրնար արդարանալ իրենց՝ ուղղափառաց գէմ՝ անհանդուրժութեանը համար, եւ ասիկայ երկու պատճառի համար։ Կախանոր համար՝ որ իրենց սկզբանցը համաձայն՝ բողոքականը պարտաւոր է ամէն մարդ իր առանձնական գդածմանն ուստի եւ կրօնի ընտրութեանը թող տալու եւ երկրորդ՝ անոր համար՝ որ ինք, ուղղափառներն ալ փրկութեան ճամրուն մէջ դնելով, ամենեւին առիմի շունի զանոնք տանելու եւ հալածելու։ Իսկ ուղղափառն ասանկ շիկրնար ընել, ինչու որ՝ իր սկզբանցը զօրութեամբը կը դաւանի, թէ մինակ ուղղափառութիւնն է կրօնի մէջ ճշմարտութիւնը, եւ բարի հաւատոյ գէպքն ի բաց առնելով, առանց ասոր փրկութիւն չկայ։ Ուստի շիկրնար պաշտաման ազատութիւն խնդրել, առանց ուրացութեան ներգործութիւն մ'ընելու։ Օրինաւոր կ'ըլլայ նոյնին թոյլտուութիւնը մինակ ան գէպքին մէջ ուր որ մոլորելոց բազմութիւնը զանիկայ հարկաւոր եւ անհրաժեշտ կ'ընէ։ Աս ամէն բաներէն կը հետեւի պաշտամանց փոփոխակի ազատութիւնը պաշտպանողներուն արուելու պատասխանը։ Ան ատենը կրնայ ուղղափառներէն պահանջուիլ, որ ներսողամբու ըլլան ամէն պաշտամանց, երբ որ ուղղափառութիւնն անկարող կ'ըլլայ իր պատճառները ցուցընելու, որոնցմով՝ ամէն աղանդներէն վեր ու յայտնապէս հաւատալի է։ Երբ որ նորու-

գուման սկզբունքներն ալ նոյն կ'ըլլան ուղղափառ Եկեղեց-
ւոյ սկզբանցը հետ. երբ որ մարդ ալ պարտաւորութիւն
չունենար առաքինութեան ետեւէն երթալու : Ան ատենը
միայն արդար է որ ուղղափառութիւնը պաշտաման ազատու-
թիւն խնդրէ, եւ բողոքականները նոյնն իրեն չնորհեն ա-
ռանց փոփոխակի հաւանութիւն մ'առնելու :

Գ Լ Ա Խ Խ Ե .

Նոյն նիւթը կը շարունակուի:

Ա. Յիսուս Քրիստոս աղասութեան հերձ դրաւ: — Բ. Աւետարանը
գերութիւնը նույն:

Նախընթաց գլխոյն մէջ խայտառակուած իմաստակու-
թիւնները հաստատելու համար, մեր օրերը սովորութիւն
մ'եղած է քանի մը ձեռնարկութիւն յառաջ բերել, որն որ
որչափ սուս է, այնչափ ալ հայհոյութիւն է, այս նիքն թէ
նիքն Յիսուս Քրիստոս քաղաքական ազատութեան հիմնադիրն
եղած է, եւ թէ նիքն իսկ մարդկան հրատարակած է, որ
Աւետարանն ուրիշ բան չէ բայց եթէ ազատութեան օրինաց
մատեանը: Աս հայհոյութիւնը, որուն հնարազն եղաւ ողոր-
մելի Լամբնէն եւ յառաջ տանողը՝ արիւնըռուցա Մածծինին,
ուրիշ ատեններ ուղղափառութեան հոգւոյ անեծքը կ'ընդու-
նէր: բայց հիմնակուան ժամանակս ամենէն զգուելի մոլորու-
թիւնն ալ ունեց առջեւը հաճոյական բան մը կ'երեւայ, ա-
նոր համար հարկ է որ վրան քանի մը խօսք զրուցենք:

Ա. Կախ եւ յառաջ խնդիրը պայծառացընելու է: Ազա-
տութիւնը՝ նիք իրմէ բարի բան է թէ չար: Ազատութիւնն ու-
ղիղ մորով առնելով բարիք եւ մեծ բարիք մըն է, պարզեւ մըն
է, որ Աստուած մարդկան ըրած է, հետեւութիւն մըն է բանաւ-
որութեան, որ Աստուած մեր ճակտին վրայ դրոշմած է, կամքեր-
նուս ամենէն ազնուական գործողութիւնն է, որով ինք զմեզ
զարդարեց: Մարդկան աս պարզեւն ըրած ատենը Աստուածոյ
միտքն բնչէ եր: Ուրիշ մոտք մը չէր կրնար ունենալ, բայց
եթէ ինչ որ իր իմաստութեանը համաձայն եր: Ուզեց որ
աս մեզի շնորհած կամքովը բարին ընարենք եւ շարէն ետ կե-
նանք, եւ այսպէս թէ մէկն եւ թէ մէկալը մեզի արդիւնք
սեպուի, եւ մենք՝ բնութեան մզմամբը միայն գործող անա-
ռուներէն որոշուելով մեզի տէր ըլլանք: Արդ՝ մեզի աս ազա-
տութեան պարզեւը տալովը՝ կրնայ զմեզ օրէնքներուն պահ-
պանութենէն ազատած ըլլալ: Ասիկայ անլուր այլանդակու-
թիւն պիտ'որ ըլլար: Ինչու որ՝ Աստուած նոյն իսկ սրբու-
թիւն, արդարութիւն, բարութիւն, իմաստութիւն, անհա-
սանելի մարդութիւն ըլլալով, չիկրնար շատել այն ամէն բան,

որ անիրաւութիւն, անմաքրութիւն, անպարկելու և մեղանշական է: Եւ եթէ ի հարկէ՝ իր անսահման կատարելութեամբ կ'առէ այսպիսի բաները, ուրեմն իր արարածներէն մէկու մըն ալ շիկրնար թոյլ տալ որ ասոնց մէջ զեղծանին: Աւրեմն ազատութեան գործածութիւնը շիկրնար բանաւոր բլաւ բայց եթէ երբ որ շարը կ'առէ, անկից կը զզուի, ետ կը կենայ, եւ բարին կը սիրէ, կը բաղձայ, կ'ուզէ, կ'ընորէ եւ ի գործ կը դնէ: Մարդկային ազատութեան ամենէն անազորութիւններն որոնք են: Ի ներքուստ տղիտութիւննեւ մոլորութիւններն են, որոնք զմեզ կ'արգելեն տեսնելու թէ ուր է արդարութիւնն եւ իրաւունքը, ճշմարտութիւնն եւ ստութիւնը, բարին եւ չարը: Ասոնցմէ ետքը՝ մեր կիրքերն են որ մեր կամքը՝ ճանչցուած բարին դրկելէն եւ ընդունելէն ետ կը դարձնեն եւ առ չարն կը մղեն: Արտաքին թշնամին է բռնութիւնը՝ որ զմեզ արտաքին զօրութեամբ կ'արգելէ մեր ազատ կամքովն ընտարածնիս կատարելու:

Արդ՝ մեր առաջադրութեան գալով՝ Յիսուս Քրիստոս մարդկանց արգելեց երբեք արդար եւ բանաւոր ազատութիւնը: Զէ թէ միայն չարգելեց, հասկա՝ ինք միայն եղաւ, որ նոյնն աշխարհին մէջ հաստատեց ամէն կատարելութիւններովը: Իրմէ յառաջ մարդիկ սոսկալի տղիտութեան մէջն էին ան ամէն բաներուն վրայ, որ բարի են, եւ ան ամէն բաներուն վրայ որ չար են. մանաւանդ թէ ամէն տեսակ մոլորութեանց մէջ խղդուած էին: Արդ՝ Յիսուս Քրիստոս լուսոյ կենդանի ջահ մը բարձրացուց, որպէս զի ազատութիւնը կարող ըլլայ դիտութեամբ ընարել: Իրմէ յառաջ կիրքերն անանեկ մը սրտերուն վրայ կը բռնանային, որ մարդիկ չէին գիտեր ինչպէս իրենք զերենք ազատեն. բայց Յիսուս Քրիստոս իր շնորհքովն այն կիրքերուն յարձակութերը քաղցրութեամբ նուածեց, անանեկ որ սիրու կրնայ գրկել սիրով ինչ որ ընտրելու ըլլայ: Մարդը կնոջ վրայ ունեցած ընական զլլաւորութեամբը զեղծանելով, զանիկայ անագորունութեամբ ոտքի տակ առած ճնշած էր, բայց Յիսուս իր ճոխութեամբը զանիկայ մարդուն ընկեր հրատարակեց, առանց ջնջելու կնոջ իր էրկանէն ունեցած իրաւացի կախումը: Մարդկան մէջէն ամսնիք ալ աւելի խօրամանեկ եւ աւելի զօրաւոր դանուելով, գէշի գործածեցին այն իրաւունքը, որ ամէն մարդ ունի իր ընկերին գործակցութեանը վրայ. առանց արդարութեան սահմանին միտ դնելու շղթաներով ճանրացուցին ուրիշ մարդիկներն եւ իրենց գերի բրին, Յիսուս Քրիստոս ասոնք ալ իրեն ժառանգները կուշելով, եւ գերբնական սէրը հրատարակելով՝ առանց ջնջելու ձառային իր տիրովը պարտաւոր հպատակութիւնը, իրենց կապանքները լուծեց եւ շղթաները խօրակեց: Ամսնիք ալ զեղծանելով այն իշխանութեամբ, որ Աստուած իրենց շնորհած էր ընկերութեան բարւոյն համար, եւ զանիկայ մինուկ ի-

րենց անձնական շահուն գործածելով՝ մեյմեկ բռնաւորներ եղած էին. Յիսուս Քրիստոս իրենց երեսին զարնելով, թէ ամէն մարդիկ իր որդիքն են եւ միանգամայն սաստիկ պատիժներ սպառնալով անոնց, որ զանոնք կը չարշարեն, առանց ընկերութեան ընթացքը չփոխելու, եւ առանց ապատամբութիւն քարոզելու ամենքն ալ յարգել սորվեցուց: Մէկ խօսքով՝ Յիսուս ազատութեան հեղինակն է՝ այն ազատութեան, որ լոյս ծագեց մտաց, սրտերուն շնորհք տռւաւ, կիրքերու սանձ դրաւ, բռնութիւնները նուածեց, իրաւունքներու յարդ տռւաւ, եւ կարգի ու կանոնի հաստատութիւն: Աս եղանակաւ, որչափ որ մարդկային որպիսութիւնը կը տանի, ազատ եղան մեծն ու պատիկը, տէրն ու ծառան, այրն ու կինը, իշխաներն ու ժողովուրդները:

Բայց Յիսուսի Քրիստոսի բերած ամէն ազատութիւններուն մէջ կը մտնեն արդեօք այն ազատութիւններն ալ, որոնց ետեւեն կ'իյնան ռամկավարները: Կը մտնէ՝ ամէն կրօններն դաւանելու, եւ կամ ամենեւին կրօն մը չդաւանելու ազատութիւնը: Կը մտնէ՝ մարդուն ամէն մէկուն իր ամէն ազուղի խորհրդոցը գարշութիւններուն մէջ թաւալելու ազատութիւնը: Կը մտնէ իր կրիցը դիւրութիւն տալու ազատութիւնը: Կը մտնէ՝ ամէն իշխանութիւն մերժելու ազատութիւնը, որպէս զի մարդ ինք զինքն ուղածին պէս կառավարէ: Կը մտնէ՝ ամէն տեսակ սյջանդակ վարդապէտութիւնները հրատարակելու ազատութիւնը: Յիսուս Քրիստոս՝ ինք հրատարակեց աս ամէն ազատութիւնները: Յիսուս Քրիստոս Աստուծոյ որդին կրնա՞ր երբեք հեղինակ ըլլալ այնպիսի բանի մը, որ նոյն իսկ բնական լուսոյ դէմ է: Ասոնք հաստատելը զարհուրելի հայհոյութիւն է, եւ ով որ սօսկում մը չլզգար, չեմ ըսեր հաւատոյ, հապա եւ ոչ բանաւորութեան զգածմոնքն ունի:

Ի՞նչ է ուրեմն, որ սուրբ աւետարանին վարդապէտութեան մէջն իրենց այս զարհուրելի հայհոյութեանն առիթ տռւած է: Տիմար եւ ծուռ ըմբռնում մը, որուն նմանը մարդիկ երբեք չեին ունեցեր: Աւետարանին մէջ ստուգիւմէկ անզամէն աւելի Ալորտունիւն բառը գործածուած է, երբեմն Յովհաննու աւետարանին մէջ ըստած է, թէ (Ը. 32) Էլորտունիւնը չեւ դէր ուշտէ, թէ ու չեւ Ուրտիւ ուշտէ ըլլայ, Էլորտունիւնը ուշտ դէր'որ ըլլան+, երբեմն Ա. Պօղոսս ըստած է, թէ Յէսուս Քրիստոս մէջ ուշտունիւն նորհուծ է, թէ ուր հոդին Տիմար է, հոն է ուշտունիւն, թէ հոն+ուշտունիւն իւնլուծ էն+, եւ ասոր նման ուրիշ խօսքեր: Շատ աղէկ, ուրեմն աս խօսքերը հիմն ու գովութիւն պիտ'որ ըլլան այն ամբարիշտ ազատութեան, որ անդադար կը քարոզեն, եւ որն որ ուրիշ բան չէ բայց եթէ օրինաւոր իշխանութիւններէն ազատիլ: Ասանկ մեկնութիւն մը տալու, մանաւանդ թէ սյս եղանակաւ խօսքերուն իմաստը ծռելու հա-

մար այսպիսի անօրէնութիւն եւ այսպիսի տգիտութիւն մը
պէտք է, որովհետեւ նշանակութիւննին բոլորովին տարրեր
է: Աւատի՞ պէտք է զիտնալ, որ Տեսառն մերոց ըստածին համե-
մատ, Ավ որ մէկու մը կը ծառայէ անոր ծառան ու գերին է,
եւ ով որ հեռչէ լը Ճ-Ռ-Ե-Յ-Ե, հեռչին ու Ք-Ե-Ր-Ե Ի-Շ-Լ-Ս-Յ: Արդ թէ
սկզբնական եւ թէ մեր ներգործական մեղքերուն համար,
մեղաց ձեռքը մատնուած ըլլալով՝ անոր գերին եղած ենք.
մեղաց գերի ըլլալուն հետ կապուած է նաև մեր ամէն կիր-
քերուն եւ սատանայի գերի ըլլալն, եւ աս ամէն գերութիւն-
ներուն հետեւութիւնն էր ձեռքով եւ ուարով կապուած դը-
ժոխիքի մէջ նետուիլը: Եկաւ Յիսուս, եւ մեր փրկիչն ըլլալով,
զմեզ մեր ամէն շղթաներէն քակեց, եւ տհաւասիկ աս մորով
Յիսուս մեզի ազատութիւն շնորհեց: Բաց ասկից Հրէից ազգը
պաշտամանց օրէնքին տակն ըլլալով՝ պարտաւոր էր այնչափ
ծէսերը, արարողութիւնները, զոհերը պահել, որոնք որ թէ-
պէտ եւ մէկ կողմանէ հարկաւոր էին նոյն Հրէից մարմնասէր
ազգը կռապաշտութենէ հեռու պահելու համար, մէկալ կող-
մանէ, Առաքելոյն ըստածին պէս, այնպիսի ծանր լուծեր էին,
որ շատ նեղութեամբ կրնային պահպանուիլ: Արդ՝ Յիսուս
Քրիստոս աս լուծեն զմեզ տզատեց մովսիսական օրէնքը ջըն-
ֆելով, եւ ինք զինք նոր օրէնքին, սիրոյ եւ շնորհաց օրինաց
հեղինակը հրատարակելով: Ահաւասիկ մէկալ իմաստն, որով
Յիսուս Քրիստոս ազատութիւնն աւետարանեց: Բայց տես-
դուն, այս մեր անսանձ ազատասէրներուն ըրած անմիտ
խորհրդածութիւնները: Յիսուս Քրիստոս զմեզ մեղքէն, մեր
կիրքերէն, սատանայէն, դժոխիքէն ազատեց, ուրեմն ամէն օ-
րինաւոր իշխանութենէ ալ ազատեց. Յիսուս Քրիստոս զմեզ
ազատեց մովսիսական օրէնքին զոհերէն, նուերներէն, արա-
րողութիւններէն, քաւութիւններէն, ուրեմն ազատեց նաև
անսանց հպատակութենէն որոնք իր անունովը մեզի կը հրա-
մայեն: Ի՞նչ զեղեցիկ արամարանութիւն:

Կ'ուզե՞ս տեսնել, թէ Յիսուս Քրիստոս ուրիշ ազա-
տութեան մը վրայ չուզեց խօսիլ: Եթէ Արդին զյել ուղարկ-
ւ ըլլոյ, ճշմարտողին ուղարկու գէտ՝ ըլլու, կ'ըսէ Յիսուս
Քրիստոս Յօվհաննու Աւետարանին մէջ, բայց յայտնի կը
մեկնէ, թէ աս ազատութիւնը յորում էր: Ինք յառաջագոյն
Հըեկից ըսած էր, որ, եթէ իր աշակերտներն ըլլային, զիրենք
ազատած կ'ըլլար. բայց անոնք աս ազատութեամբ քաղաքա-
կան ծառայութենէ ազատիլն իմանալով՝ բարկութեամբ պա-
տասխան տուին, թէ Ինչ+ Աբրահամին զատին ինչ+, երբեմ+ Դ-
իւ Հ-ու-ու-յ իւն- վնչ+. Յիսուս Քրիստոս իմացուց իրենց թէ
որն էր այն ծառայութիւնը, որուն գերի եղած էին, եւ որմէ
ազատ ըլլալու մեծ հարկաւորութիւն ունեին, ուստի եւ հա-
կըցուց թէ Բնչ ազատութիւն էր ան, զորն որ իրենց կը բե-
րէր: Աւ ու եւ իւ էւրծե, ըսաւ, Ֆրդին նորուն է. ով որ աս

Տառայութեան մէջն իլլրնոր Երբնուոր Հօր Դանչ Գէլ Հաւլ Ի-
ինե Միւծին Ուրդին շնէ Շըտելս ըլլոյ, ու ուժն Շը-
դէր'որ ըլլոյ: Յայտնի եւ առոյգ չէ մի, որ հոս աեղս քաղաքա-
կան ազատութեան եւ ոչ շուքին վրայ կը խօսուի: Բաց ասկից
կ'ըսէ Առաքեալը թէ նոյն իսկ Երբենիներն Շըտ դէր'որ ըլ-
լոյ: բայց որ ծառայութենէ. Աղաւնանինեան Նորայունինե,
եւ նորէն պիտ'որ հաստատուին Առունեայ Երդու Քըտ-
Շըտունինեան հէլ: Այսինքն է թէ, որ մը պիտ'որ ազատինք
-- իւնանելիս իլրէնէն, եւ յաւիտենական փառքը պիտ'որ
ժառանգենք, որն որ մեր վրայ պիտ'որ երենայ, ինչպէս որ
ինք Քրիստոս իր խօսքերը կը մեկնէ, թէ յառաջ եւ թէ
վերջը:

Աւրիշ տեղ ալ Շըտունինեան ըսուածն ուրիշ բան չէ.
բայց եթէ ազատ ըլլալ հրէական օրէնքներէն: Ասանկ ալ,
Առաքեալը Գաղատացիներուն կը զրէ թէ Ցիստ հրդի Շը-
տունինեան դաս: Բայց որպիսի ազատութիւն: մովսիսական
օրէնքին ալահապանութենէն: Արքահամբն երկու որդւոցն օրի-
նակին մէջ, Առաքեալը թէ հեթանոսաց եւ թէ Հրէից եր-
կու ժողովուրդները փակուած կը յայտնէ: Հեթանոսը՝ որ
Արքահամբն եղած խոստունքներուն ժառանգութեան մէջ կը
մտնէ հաւատացեալ ըլլալուն համար, ազատ կնոջը որդին է.
իսկ Հրեան, որ Ցիստւ Քրիստոս շիճաննար, աղախնոյն որ-
դին: Աըսինոյ Երդին՝ Շըտ նուին որդւոյն հետ Խունանինեան
դէր'որ լունանայ, պյսինքն է Սինակուկան՝ Ցիստսի Եկեղեցւոյն
հետ մաս պիտի շունենայ. յիշնէն ուրդին՝ կը հետեւցընէ
Առաքեալը, որ Սինակուկային որդիքը շենք: այլ Եկեղեցւոյ.
ոչ աղախնոյն՝ այլ ազատ կնոջը, ոչ մովսիսական օրէնքին,
այլ Ցիստսի Քրիստոսի հաւատոցը: Կոյնալէս Գաղատացւոց
երկրորդ դլխոյն մէջ ազատութեան վրայ կը խօսի, բայց հոն
ալ ուրիշ ազատութիւն շիմանար, բայց եթէ մովսիսական
ծէսերէն եւ դլխաւորաբար թըլիատութեան պարտաւորու-
թենէն, եւ աս ազատութիւնը ցուցընելու համար, կը յայր-
նէ առաքեալը, թէ շուզեց, որ Տիտոս իր աշակերտն ան
կապանքին տակ ձգուի. եւ քիշ մը ետքը հաստատելով քրիս-
տոնէից վայելած ազատութիւնը, նէ ու ե-, կ'ըսէ, դէ- նըւ-
տունինեան ուրսլու ըլլոյ, Հրէտաներէն հունչնու լիէ ուլոր:
Կորնթացւոց թղթին մէջ կ'աւելցընէ, նէ ու Տիտոս հոդին
է, հա է Շըտունին, բայց ան խորիմաստ թղթին մէջ՝ Ա-
ռաքելցն ըսած ազատութիւնը՝ մարդկան անամեական ազա-
տութենէն շատ տարբեր է: Հոն նոր օրէնքին քահանանե-
րուն արժանաւորութեանը վրայ կը խօսի, որ հին օրէնքին
քահանաներուն արժապատուութենէն շատ վեր է, ինչու որ
կ'ըսէ, հիները զիրն ունեին, մենք հոգին ունինք. հիները
աչքերնուն առջին քող մ'ունէին, բայց մենք Հոգին Սուրբն

ունենալով, ճշմարտութիւնը յայտնի կը տեսնենք, ինչու որ ուր Տեառն հոգին է, հոն ալ կապանք շիզտնուիր, ոյլ աշտածուածոյին նմանութեանը կերպարանափոխ պիտ'որ ըլլանք : Ասոր մէջ, ինչպէս ամէն մարդ կը տեսնէ, խօսքը բոլորովին ուրիշ բանի վրայ է, եւ ոչ թէ ազատութեան :

Մանաւանդ թէ Առաքեալը մինչեւ իր վախը կը ցուցընէ, որ շըլլայ թէ մէկն աս մովսիսական ծէսերէն ազատ ըլլալը մարմնոյ դիւրութեան պատճառ առնէ, ուստի եւ կը զգուշացրնէ, որ այսպիսի զեղծում մը շընեն : Պէտրոս առաքեալը նոյնպէս զմեզ կը խրատէ, որ շըլլայ թէ այս ազատութիւնը դուրս լուսածուն : ունենանք, այլ ասոր ներհակ կը պատռիրէ, որ ամենուն ալ կատարեալ հարատակութիւն ցուցընենք :

Եւ իրաւցընէ, սուրբ աւետարանէն ամենեւին բան մը հասկըցած պիտ'որ շըլլայ, ով որ նոյնը ամբարշտութեամբ ազատականութեան օրինաց մատեան կը հրատարակէ : Այսպիսին հարկ է որ մասցած ըլլայ նոյն իսկ Յիսուսի Քրիստոսի խօսքերը . Կոյսէր դուք ինչ որ խոյսէրն է, Եւ Առողջոյ ինչ որ Առողջոյ է : Նոյնպէս Ո . Պէտրոս առաքելոյն ըսածները, Հնալունդ էլլու մին որիշածաներուն Առողջոյ համոր այնին է՝ Բոդուարին՝ իբրև այդպէտ մէիս հչ, որ ամենէն վլր է . մուտքածունեւուն . որ անիւշ որուած էն լորդուրդնեւը դուռ մեւ Եւ բուժնեւը դուռը համոր . լուսնուն ու դուռուցուն, Ելբարտը երեցեւ, Առողջէ լուսնուն, իստարունեւը դուռուն : Ծունդանիք, Այս Երեցեւուն հորդուն ելլու, վե նե գնու բուժնեւուն հորդ լուսերուն ու : Պօղոս Առաքեալն ալ նոյնը կը կրկնէ . Ամէն ան Արքն իլունութեան հորդուն ըլլայ, Դրույտիւն մին իլունութեան Առողջուն իս դոյ : Եւ ու ու իլունութեան հորդուն իլլայ, Առողջոյ հրահաբ հորդուն իլլայ, Եւ իր կը Եւ Եւ դուրս դուրս դուրս դուրս դուրս իլլայ : Ասոր համոր է հորդ հորդուն իլլուն, վե նե գնու երիւղի ոյլ նու իլլայ դուրս դուրս համոր :

Բայց մէկ դի ձգելով նոր կտակարանին հազար ու մէկ վկայութիւնները, որ միշտ հազարակութեան կը յորդորեն, մէկ դի ձգելով նաև Աւետարանին Հոգին, որն որ ուրիշ բան չէ, բայց եթէ նոյն իսկ կարգի կանոնի, խօսարհութեան, եւ հազարակութեան հոգին . զարմանալու բան չէ, որ տան եւ ութը գարերէ ի վեր նոյն Աւետարանը ամէն մարդու ձեռք ըլլալով, եւ ամենին ալ, թէ սուրբ հարք, եւ թէ վարդապետք, երկայն երկայն վրան մտածելէն ետքը, անոր մէջ ուրիշ բան չկրցան գտնել, բայց եթէ ազատականութեան դատապարտութիւնը, եւ հիմայ այս խորունկ Գրախոյզները, ամէն երկիրներու յեղափոխականները, զատ բան մը գտած

¹ Գաղ. Ե . 13 : — ² Ա . Պէտր . Բ . 16 :

ըլլան : Խրառցընէ՛ թէ որ ասով սուրբ Գրքին եւ Աստուածային Փրկչին երկրպագելի անձին թշնամոնք մ'եղած չըլլար . ու ելի պէտք էր, ասոնց անմոտ թէ եանը վրայ ի դուժ շարժիլ ու ծիծաղիլ, քան թէ ծանրութէ եամբ եւ պատճառներով մերժէլ :

Բ. Այսու ամենայնիւ դուն չէիր, կ'ըսեն, որ ուզզափառ հաւատքը բարձրացընելու համար կը զրուցէիր, թէ Առեւորանը գերա-ին-ը Ծննդա, եւ թէ հրդիւոյն ոյլ եւ ոյլ վիճակներն իրուս հիւ հ-լուեաց : Այս, աս ըսի, եւ դարձեալ կը զրուցեմ, վասն զի աս է ճշմարտութիւնը : Բայց ասով չ'իմացուիր, թէ Յիսուս Քրիստոս ըրաւ կամ սորվեցուց մեզի, որ մէջ մէկ Սպարտացի ըլլանը, ապստամբութիւններով, ցուցերով, դաշնակցութիւններով, արիւնհեղութեամբ ազատութիւն ստանանք, եւ ոչ ալ սորվեցուց մեզի, որ դրուած իշխանութիւնները չնանչնանք : Ինչու որ ինք ալ գերիները բոլորովին ուրիշ կերպ ազատեց, այսինքն իր վարդապետութեամբը, որ աշխարհք բերաւ, եւ իր շնորհքովը, որով տերանց ու ծառայից սրամին քաղցր եղբայրսիրութիւն մ'ազդեց, եւ այսպէս իրարու մօտեցուց եւ ընտանի ըրաւ : Տէրանց ազէկ հասկըցուց, որ ի Յիսուս Քրիստոս գերիներն ալ փրկուեցան, եւ թէ ինչպէս բնութեամբ ամէնքն ալ իրարու եղբայրներ էին, այսպէս ի Յիսուս Քրիստոս տմէնքն ալ Աստուծոյ որդեղիր որդիներն էին . թէ անոնք ալ իրենց տէրերուն պէս նոյն երանութեան սահմանուած էին, ուստի եւ արժանի էին որ եղբօր պէս սիրուին եւ այսպիսի վարժունք գտնեն : Այս աստուածային վարդապետութեան եւ շնորհաց ազգեցութեամբը գերիներուն կոճղները խորտակեցան, շղթաները քակուեցան, եւ իրենք ալ մարդու կարգ ու պատիւ ստացան : Բայց քրիստոնէական հաւատքը ծառայից ալ դարձաւ ու ըստ յայտնապէս, թէ ոչ միայն պէտք չեն ապստամբիլ, այլ նաև խղճմուանքէ կը պարտաւորին հպատակ կենալու, եւ յորդորեց որ ալ անկից ետքը իրեւ պարու մ'ընեն, ինչ որ մինչեւ ան ատենը ի հարկէ կը դորձէին : Աւստի՞ զիրենք շղթաներուն տակ պահելու հարկը վերցուելով, հետզհետէ աւելի կը դիւրիննար իրենց ազտութիւնը : Ասով բոլորովին տիրեց սուրբ Աւետարանին անձառելի քաղցրութիւնը, եւ գերութիւնը բոլորովին ֆնջուեցաւ, առանց եւ ոչ կաթիլ մ'արիւն թափուելու : Աս է Սուրբ Աւետարանին ազնուական փառքը, բայց ինչպէս ամէն մարդ կը տեսնէ, առ փառքը ստացաւ հիմակուան ռամկավարներուն քարոզած միջոցներուն՝ բոլորովին հակառակ պայմաններով : Ասոնք կը զրուցին . ինչ կեցեր էր, ոսք ելէք ամենքնիդ միարան իրեւ մէկ մարդ մը, առջեւնիդ գոցուած ճամբաները բացէք, կապանքնիդ խզեցէք, եւ արեան մէջ խզդեցէք ձեզի հակառակ ելլողները, եւ ազատ եղէք : Յիսուս առանց հակառակ ըստ :

հպատակ կեցէր տէրերնուդ՝ թէեւ անզգամ ալ ըլլան, անոնց անձին վրայ Քրիստոս նշմարեցէր, որուն սիրոյն համար որ կը հնազանդիք: Ասկից երկու բան ամէն մարդ կրնայ տեսնել, առաջինն է Յիսուսի Քրիստոսի կարողութիւնը, որ մարդկային եղանակաւ անբաւական երեւցած միջոցով մ'անհամեմատ ազնուագոյն վախճան մը ստացաւ. երկրորդը, որն որ իմ ինդրոյս համաձայն է, առ է, որ Յիսուս Քրիստոս չէ թէ միայն շիհաստատեր ժամանակիս ազատականութեան հոգին, այլ նաև ուղղակի անոր կը հակառակի:

Բայց՝ մինչեւ հիմա ըստածներնեւ կը բզիսէ ուրիշ աւելի ծանրակիւռ խորհրդածութիւն մը, թէ իշխանութեան հակառակիլը՝ չէ թէ միայն քաղաքաւական մոլորութիւն մը, չէ թէ միայն կարծեաց զանազանութիւն մըն է, ինչպէս հիմակուան առենները համարձակութեամբ կը քարոզէն, հապա Աստուծոյ առջեւ սույդ մեղք է, եւ ամենամեծ մեղք խղճմտանքի առջեւը: Գուցե գտնուի մէկը, որ աս խօսքերը կարդալով՝ սկսի ինք զինքը խաչակնքել, ու ազադակել, սա բարբարոսին, սա շետախաղցին, սա խաւարասիրին, ու աւտորո-ռուսին աւետարանով պաշտպանել, եւ անոր մէջ Յիսուսի Քրիստոսի օրինակները գտնել: Առան զի կը հաւատաս որ, ոչ ոք ան գրքին հեղինակութիւնը կրնայ ուրանալ, եւ օրինակները մերժել: Քաջ է, եւ եթէ աւետարանին մէջ ասոր տեղ առ օրինաւոր իշխանս հնազանդութիւն, հպատակութիւն յանձնուած գտնելու ըլլաս դատապարտութեան սպառնալիքներովը, ալէոք չէ որ նոյնը բարձրաձայն քարոզէս, կամ թէ ի շնորհս ազատութեան աւետարանը պիտի ուրանաս ինչպէս քանի մը բարեյիշատակ Հունգարացիներն ըրին 1848ին: Բայց գուն արգէն վերը կարդացիր թէ Առաքեալը յայտնապէս դատապարտութիւն կը քարոզէ անոնց, որոնք Աստուծութեան աստուած իշխանութեան հակառակ կ'ելլեն. ուրեմն հարկ է որ, եթէ կեզծաւորութեան համար աւետարանն օդնութեան չես կանչեր, հպատակիս:

Բաց ասկից՝ չէ թէ միայն մեղք է հաստատուած իշխանութեանց հակառակիլը, ապստամբութիւններ խռովութիւններ գրգռելը, հապա ամենամեծ մեղք է: Ինչու որ՝ Աստուծոյ իրաւանց գէմ յարձակիլ է: Ամէն հրամացող որուն անունովը կը հրամայէ: Մինակ Աստուծոյ անունովը՝ Աստուած թէ ուղղակի առանց միջնորդի ընտրած ըլլայ իշխանը՝ ինչպէս կ'ընէր երբեմն հին օրէնքին մէջ եւ թէ մարդկային գէպքերուն թող առւած ըլլայ անձի մը որոշումը, ինչպէս հասարակուն կ'ընէ նոր օրէնքին մէջ, սույդն աս է, որ իշխանութիւնը շնորհողն ինքն է: Ամէն իշխանութիւն Աստուծութեան:

ԱՆ ՀԱՅԻ + Ե ԽԱՅԱՆ-ԲԻ-ԱՆ, ԵՐԵ - Ա ՅԱ-Դ-Ի-Ե-Ա-Յ: Աւրեան ա-պըստամբութիւնը, որ իշխանի մը դէմ կ'ըլլայ, մարդու դէմ եղած չ'ըլլար, հապա անոր դէմ, որ նոյն իշխաննին իշխանութիւն տուած է, ինչպէս որ՝ թագաւորին փոխանորդն անարդողը հասարակ մարդ մը չ'անարդեր, հապա նոյն իսկ թագաւորը, որ զանիկայ իրեն փոխանորդ դրած է: Առ անժխտելի փաստին վրայ ան ժամանակ քրիստոնեաներն իրենց հիմք դնելով միշտ ամենածանր մեղք համարած են ապստամբութիւնը: Աղեկ գիտէին թէ չկայ իշխանութիւն մը բայց եթէ Աստուծմէ, չէին կրնար երկրաւոր իշխանութեան դէմ ապստամբիւառանց Աստուծմայինը վիրաւորելու: Ասոր համար կը հապատակէին մինչեւ Ներուններու, Տիրերներու, Գեկոսներու, Դիոկղեափանոսներու, աստուծածային իշխանութիւնը նաեւ պյսպիսի անարժան մարդիկներու վրայ դրուած ճանչնալով Աստուծոյ անքննելի դատաստանաւոր:

Մէկալ աղբիւրը, որուն համար ապստամբութեան դրդուելն ամենածանր մեղք է, ընկերին հասցուցած վեասն է: Խռովութիւնները, դաւաճանութիւնները, ապստամբութիւնները, առանց անթիւ անձանց ծանր վեաս տալու չեն կրնար ըլլալ: Վնաս ստացուածներու, վասն զի շատերուն ունեցած հարստութիւնները կը կորսուին, ամբողջ ընտանիքներ մուրացկան կ'ըլլան, ոմանք ունեցածնին կը տուժեն եւ ոմանք պաշտօննին, եկամուտնին, որոնց իրաւունք ունեին, կը կորսընցընեն: Վնաս գիտութեան, վաճառականութեան, արուեստներու, որոնցմայ այնչափ այնչափ բազմութիւն իր հացը կը գտնէր: Վնաս ընկերութեան, վասն զի այն խռովութիւնները, որ ան միջոցին մէջ բոլոր ընկերութիւն կը յուզէն, շատերը ժամանակէն յառաջ գերեզման կը տանին: Վնաս կրօնի, որն որ պյսպիսի խռովայոյզ շփոթութեանց մէջ շատ անդամ սաքի տակ կ'երթայ, կը պղծուի եւ շատերուն սրտին մէջէն կը մերժուի: Վնաս անթիւ անմեղներու, որ իրենց կեանքը կը կորսընցընեն, ուրիշներուն ապրստամբութենէ դրդուած գազանային կիրքերուն զոհ ըլլալով: Արդ թէ որ զրպարտողը՝ անուն աւրելուն համար մարդկան դարչելի է, թէ որ գողը թողութիւն չիգտներ առևն առեանի մէջ ընչից ու կենաց ապահովութիւնը բառնալուն համար, թէ որ մարդասպանն ըրած յանց անքին աղտեղութիւնը իր արեամբը պէտք է լուանայ, թէ որ սրբապ իդն երկինքը թշնամանելով երկրիս զզուումն է, որպիսի անօրէնութեան յանցաւոր պիտի չհամարուի ապստամբը, որ իր վրայ կը ժողվէ գողին, զրպարտողին, սրբապղծին, մարդասպանին անօրէնութիւնները, եւ շարագոյն եւս, վասն զի գործադիր է պյսպիսի եւ աւելի եւս անթիւ անօրէնութիւններու:

Աղեկ գիտեմ, որ մեր օրերն աս ճշմարտութիւններուն ականջ դնող չիկայ, քանի որ ապստամբութեան սուրբ ի-

բաւունքը հրատարակուած է, քանի որ Միլանոյ, Փիանորի Օրսինի, եւ ասանց նման հրեշներն աստուածացեր են, եւ ժորդիռոսէ անունով կը պատուաւին այն նենգաւորները, որ մարդկային եւ աստուածային արդարութեան հարուածին տակ մեռան։ Բայց եթէ ճշմարտութիւնը՝ դարերու փոփոխմամբ չիփոխուիր նէ, ոչ ոք կրնայ ընել, որ օրինաւոր իշխանութեան դէմ ապստամբողն աշխարհքիս ամենէն մեծ շարադրծներէն մէկը չհամարուի։ Եթէ մոլորութիւն մը սորվեցընելը բաւական էր տարակուասական ցուցընելը անոր ներհակ ճշմարտութիւնը, ալ առ աշխարհքիս վրայ ամենեւին ճշմարտութիւն մը չեր մնար, ինչու որ՝ ուրացան մարդիկ աներեսութեամբ Աստուծոյ դոյութիւնը, հաստատեցին մարդուս աստուածութիւնը, ստացուածքը գոզութիւն է ըսին, ու Աստուած՝ չար։

Ծատերուն վրայ ապստամբութեան սոսկումը կը թեւթեւցընեն ատեաններն եւ իշխաններն իրենց թեթեւ պատիժներովը եւ թողութիւն տալու գթութեամբը, որով առ ոճրագործութիւնն ուրիշ անհամեմատ փոքր յանցանքներէն ալ նուազ չարիք մը սեպէլ կը ցուցընեն։ Բայց՝ առ գթութիւնը կրնայ արդարանալ առանց նոյն յանցանքին դաժանութիւնը մեղմացընելու։ Իշխանները շատ անդամ յանցանքին իրական որպիսութենէն աւելի՝ աչքերնուն առջևն ունենալով՝ այնչափ եւ արտաքոյ կարգի գրգռութիւններուն բազմութիւնը, որ երիտասարդական հասակը յանցաւորութեան կը մղեր, շատերը՝ նուազ յանցաւոր կը համարէին, վասն զի իմաստակութեան սաստկութիւնը զիրենք մոլորեցուցած էր, ճշմարիտը ճնանչնալու, եւ կրից բորբոքումը կուրացուցած էր զիրենք՝ սուար գրկելու։ Աս խորհրդածութիւնները՝ այսու տեսութեամբ՝ ցաւակցութեան արժանի կ'ընեն զանոնք, որ այսպիսի ոճրագործութեան պարտաւոր եղած են։

Վերջապէս՝ ասիկայ հաստատուն կը մեայ, թէ ինչ մեծ անօրէնութեան մէջ են անոնք, որոնք որ հայհոյութեան հոգին ան աստիճանի կը տանին, որ մինչեւ Արգւոյն Աստուծոյ Յիսուսի Քրիստոսի կ'ընծայեն երկրիս վրայ այն անասնական ազատութեան հրատարակութիւնը, որուն այնչափ գարշութեամբ կը բաղձան։ Առով նոյնը կ'ընեն՝ ինչ որ հեթանուները կ'ընէին, որոնք մոլութեանց մէջ անպատիժ մնալու համար, նոյներն իրենց աստուածութիւններուն կ'ընծայէին։ Բայց յիշեն, որ մեր Աստուածը հեթանոսներուն աստուածներուն պէս չէ. ինք նոյն իսկ էական սրբութիւնն է, եւ առ հայհոյութիւններուն համարը պիտի պահանջէ անոնցմէ, որոնք որ աստուածային վերարկուաւ ամբարշտութիւննին կ'ու զենծածկել։

Եղբայրութիւն:

Ա. Ամենաքնիս ալ եղբայրը մնէր: — Բ. Ի՞նչպէս է դործ կը դրսի եղբայրութիւնը:

Ազատութեան անուննէն ետքը կու դան ուրիշ երկու բառեր, որոնք որ իրաւցընէ ծանր անկարգութիւններու լուց կիքներն են, եւ ասոնք նն եղբայրութիւն եւ հաւասարութիւն: Եղբայրութեան անունով՝ մարդկային ազգը շարաշար կը տանիջուի. հաւասարութեան անունով չունեւորներն իրենցմէ աւելի ունեցողներն ոտքի տակ կ'ուզեն առնել. բայց երկայն դատախազութիւն չընելու համար, աս երկու ձեւերուն վրայ, որ դրեմէ դար մը յառաջ սկսան այնչափ շարիք հասցնել աշխարհիս վրայ, կը շատանամ աս՝ ու հետեւեալ գլուխներուն մէջ քանի մը մոլորութիւններու վրայ խօսիլ, որոնք որ ասոնց շուքին տակ անվրդով կը պահուըտին: Սկսինք Եղբայրութենէ:

Ա. Ամենանիս ալ Էլբոր+ Ին+. ահաւասիկ աշխարհիս նորելուկ հաւատոյ դաւանութիւնը: Արդ՝ ասոր մէջ ստգտանելու ինչ բան կայ: Եթէ աս նախադասութիւնն ուղիղ մըտքով իմացուելու ըլլայ, չէ թէ միայն իր մէջը դատապարտելու բան չկայ հապա գովելու ալ շատ բան կայ: Ինչու որ՝ բատիկեան մոտածելով ճշմարիտ եղբայրութենէն ինչ աւելի դերագոյն եւ ինչ աւելի աշխարհիս օգտակար բան կրնայ գանուիլ: Բայց որովհետեւ ասիկա ծուռ խացուած, եւ դաւաճանութիւններն ու ամբարշտութիւնները ծածկելու համար, գործածուածէ. ասոր համար կ'ուզենք քիչ մը քննել թէ հասարակօրէն ինչ բանի տեղ կ'առնուի ու կը գործածուի:

Եղբայրութիւնը սէր կը հնչէ. այսու ամենայնիւ իրենց մորով առնուած եղբայրութիւնն ամէն ճշմարիտ սէր կը չնջէ, ու անմիաբանութիւն բորբոքելու լուցկիքի տեղ կը գործածուի: Ընթերցողը յիշէ մէյմը ան ժամանակը, որ աս բառը սկսաւ գործածուիլ, այսինքն է անցեալ դարը, երբ որ մէծ յեղափոխութիւնն սկսաւ. արդ՝ ան ատենը չէր եղբայրութեան ճշմարիտ ժամանակը: Այն առաջին դիւցազունները, որ նոյնը հանդիսացուցին, անմիջապէս իրենց քաղաքակիցներէն երկու հարիւր հազարէն աւելի շարաշար սպաննեցին, եւ ետքը սկսան իրարու արիւն խմել, որովհետեւ փոփոխակի իրար կանթեղներու, գլխատութեան մէքենաններու, տապարներու, եւ սրոյ մասնեցին, ինչպէս ամենուն յայտնի է: Այսպէս անոնք ալ, որ իրենց յաջորդեցին եղբայրներու անուան մէջ, յաջորդեցին նաեւ փոփոխակի իրար սիրելու մէջ. Եւրոպա փոքր ի շատէ առնց սիրոյն ճաշակն առաւ 1848ին, եւ աս մըր օրերս՝ մէր սիրա-

կան եղբայրներն ալ անդադար կը զրուցեն եւ տալագրութեամբ կը հրատարակեն թէ, այս իրենց եղբայրութիւնն աշխարհքիս վրայ հաստատելու համար բանի մը միլիոն մարդիկ աշխարհքէս վերցնելու ալ հարկ ըլլայ, մեծ բան մը չէ: Բաց ասկից՝ առ սիրելի եղբայրութիւնն ուր մնաց որ անմիաբանութիւն չարուցանէ: Ցորչափ որ երկիր մը դեռ հին եղբայրութիւնը կը պահէ, հանդարտ կեցած է, եւ կարդ ու կանոն կը պահուի. թող տուր որ հոն ալ ժողվի եղբայրներու բազմութիւն մը, եւ ան ատենը՝ ինձի պատմելու շատ սիրուն բաներ պիտօր ունենաս: Ծառաները կը սկսին նախանձիլ տէրերնուն վիճակին վրայ, տէրերը ծառաներնին կը չարչարեն, գեղացիներն իրենց կալուածատեարց իրաւունքները չեն ճանշնար, կալուածատէրերը, որչափ կրնան, գեղացիները կը կեղեքեն: Աս եղբայրութիւնը ընտանեաց մէջ տարածայնութիւն՝ կադ կռիւ կը ձգէ, որդիք հօրերնուն դէմ, հարք որդւոց դէմ, եւ հպատակները իշխաններուն դէմ կը զինէ, անհաւատալի՛ բայց ստորդ բան է, մինչեւ իշխաններն ալ իրենց հպատակներուն դէմ կը գրգռէ: Ուր եղբայրութիւնը կը տիրէ, հոն անմիաբանութիւնն իր ամեռը դրած է:

Բայց եթէ ուրիշ բան չըլլար, կրնայ մէկը մտածել, բաւական էր ըսելը, թէ եղբայրութիւն բառը, բոլորովին հակառակ նշանակութեամբ կ'առնուի, եւ ասով խարէութիւնն ալ կը յստակի: բայց հոս ասկից զատ՝ ուրիշ աւելի չարագոյն բան մ'ալ ծածկուած է: Որովհետեւ եղբայրութեան անունն առնուեցաւ կրօնի ատելութեան համար, այսինքն է, որպէս զի մերժեն ճշմարիտ եղբայրութիւնը, որն որ Յիսուսի Քրիստոսի եկեղեցւոյն սեպհական է: Աս ճշմարտութիւնն իմանալու համար՝ հարկ է բանը վերէն առնուլ: Անցած դարուն փիլիսոփայութիւնը յեղափոխութեան եւ անկրօնութեան հետ դաշնակից ըլլալով, ջանաց քրիստոնէութիւնը ջնջել. եւ ասոր ճըշմարտութեան ցոյցերը մերժելէն՝ խորհուրդները ծազրելէն՝ եւ ամէն հաւատալիքները կատակի առնելէն ետքը, քրիստոնէական առարինութիւններուն դէմ ալ զինելու սկսաւ: Բայց ասոնց տէղ հարկ էր ուրիշ բան մը հնարել, այնալիս որ գոնէ արտաքին երեւոյթ մ'ունենային եւ դոհ ընէին ուղղափառութեան յիշատակները սրտերնէն մերկանալ չուզողները: Արդ ինչ պէտք էին ընել: Ամէն առարինութիւններուն մէջ որ քրիստոնէութիւնն աշխարհք բերաւ, առաջին ու զինաւոր տեղը բռնած էր սէրը, թէ իր լուսաւորութեամբը, որ կը ծագէր, եւ թէ իր օգախւը, որ կ'ընծայէր: Արդ՝ աս էր, որուն կ'ուզէին բան մը նմանցընել: Բայց դիւրին չէր ինչու որ՝ սէրը ան տունկերէն մէկն է, որ Սուրբ Եկեղեցւոյ պարտէզէն դուրս չիծաղկիր, եւ որովհետեւ եկեղեցին չէին ուզեր, անոր համար ալ չէին գիտէր ինչպէս բանը յառաջ տանին: Հոս երեւցաւ նոյն դարուն նոր իմաստութիւնը, որ գտաւ առարինութիւն մը սիրելի եղբայրութիւնն ուր մնաց որ անմիաբանութիւն չարուցանէ: Ցորչափ որ երկիր մը դեռ հին եղբայրութիւնը կը պահուի. թող տուր որ հոն ալ ժողվի եղբայրներու բազմութիւն մը, եւ ան ատենը՝ ինձի պատմելու շատ սիրուն բաներ պիտօր ունենաս: Ծառաները կը սկսին նախանձիլ տէրերնուն վիճակին վրայ, տէրերը ծառաներնին կը չարչարեն, գեղացիներն իրենց կալուածատեարց իրաւունքները չեն ճանշնար, կալուածատէրերը, որչափ կրնան, գեղացիները կը կեղեքեն: Աս եղբայրութիւնը ընտանեաց մէջ տարածայնութիւն՝ կադ կռիւ կը ձգէ, որդիք հօրերնուն դէմ, հարք որդւոց դէմ, եւ հպատակները իշխաններուն դէմ կը զինէ, անհաւատալի՛ բայց ստորդ բան է, մինչեւ իշխաններն ալ իրենց հպատակներուն դէմ կը գրգռէ: Ուր եղբայրութիւնը կը տիրէ, հոն անմիաբանութիւնն իր ամեռը դրած է:

բայց թէ՝ եղբայրութիւնը, առանց անոր ծանրութիւնն ու նեղութիւնն ունենալու, եւ առ եղաւ եղբայրութիւնը:

Բայց թէ՝ եղբայրութիւնը ըստածնին սիրոյ դիմակ մընէ, եւ ուրիշ բանի մը ցոյցերէն կ'իմանաս: Սէրը՝ զերբնական առաքինութիւն մընէ, որ վերէն այսինքն է՝ Աստուծմէ կը շարժի: Արտերնուս մէջ բնութենէ վեր սկիզբ մը կ'ուզէ որ անոր գործքերը կերպաւորէ, եւ բնութենէ վեր պատճառներէ սիրելու կը շարժի: Սէրը՝ ընկերը կը սիրէ, չէ թէ մարդ՝ չէ թէ բարի՝ չէ թէ սիրելի՝ չէ թէ օգտակար ըլլալուն համար, հապա վասն զի Աստուծոյ որդեգրական որդի է, վասն զի Յիսուսի Քրիստոսի արեամբը փրկուած է, վասն զի Աստուած մեզի ասանկ պատուիրած է, եւ կրնամըսել որ, Յիսուս մեր սիրոյն վրայ ունեցած իրաւունքներն ընկերին շնորհած ըլլալուն, եւ ընկերին ցուցուած սէրն իրեն եղածի պէս սկզբելուն համար: Ասոնց վրայ՝ ան ալ աւելցուր, որ սէրն Աստուծոյ շնորհքին օգնութեամբն եւ ունակութեամբը կը գործէ: Ասոր տեղը՝ եղբայրութիւնը մինակ երկրէս կը շարժի, եւ իր գործքերուն սկիզբը մինակ բնութիւնն է, եւ իր աշքին առջևն ուրիշ պատճառ մը չունի բայց եթէ բնականը: Իր ընկերին վրայ մինակ ան կը տեսնէ, որ մարդ է, անոր արտաքին գեղեցկութիւնը, հաճոյականութիւնը, քանի մը բնական զդատառութիւնները, սրտին աղեկութիւնը, եւ ասոնց նմանները. բայց ամենեւին ցիտեսներ ինչ որ մարդուն վրայ զգայականութենէ եւ մորք վեր կը գտնուի, այսինքն՝ այն պարզեւները՝ զորոնք Աստուած անոր շնորհած է, եւ այն անսւանակութիւնները որոնցմով զանիկայ ճոխացուցած է աւելի բարձր, այսինքն՝ շնորհաց կարդի մէջ:

Ընկերին սէրը, ազնուագոյն առաքինութիւն մընէ, մանաւանդ թէ առաքինութեան մէջն ամենէն բարձրն է, եւ եթէ ուղղափառ վարդապետութեան նայելու ըլլանք՝ աստուածային սիրոյն հետ ալ նոյն է, ինչու որ՝ թէ մի եւ նոյն սկիզբէ յառաջ կու գայ. եւ թէ մի եւ նոյն վախճանի կը նայի, երբ որ մարդը սիրելով աւելի զԱստուած՝ արարիչը, քան թէ արարածը սիրել կը դիտէ: Աս գովեստներէն եւ ոչ մէկը եղբայրութեան կը պատշաճի, որովհետեւ ասիկայ պարզապէս մարդու սէր մընէ, եւ այնպիսի սէր մը, որ մինակ մարդկային յօժարութենէ յառաջ կու գայ:

Արդ՝ սէրն ամէն տեսակ գործողութեան բաւական է, իսկ եղբայրութիւնը շատ քիչ բանի կարող է, եւ ան քիչն ալ մեծ դժուարութեամբ կը գործէ: Սէրն աշխարհքիս կէս մասին գերիներուն շղթաները կոտրեց, անբանացեալ վայրենիները մարդկութեան դարձուց, եւ մարդկութենէ քրիստոնեայ ըրաւ, եւ իրենց ամէն տեսակ առանձնական ու հրապարակական թշուառութիւններուն մէջ օգնութեան հասաւ: Սիրոյ գործքերն են հիւանդանոցները՝ ախտացելոց, ապաս-

տանարանները՝ ծերոց, որրանոցները՝ աղոց համար եւ այնչափ հշմարիս բարեգործութեան հիմնարկութիւնները, եւ առօնցմէ աւելի՝ ինք միայն սորվեցուց եւ շարժեց զմարդիկ, որ իրենց անձը, աշխատութիւննին եւ գործքերնին աղքատներու, անտերունչներու, հիմնարկեալներու, բանարկեալներու համար զոհեն։ Ասոր ներհակ եղբայրութիւնը քանի մ'անդամ ձայնը լսել տուաւ, բայց ամեն շարիքները, ինչպէս որ դտաւ, անանկ ալ մարդկութեան մէջ թօղուց, շատ շատ՝ ըրածն ան էր, որ քանի մը ստակ նետեց, վճարեց անոնց՝ որոնք մարդկային թշնառութեան օգնելու կը մոռածէին, ու կը զբաղէին, բայց երբէք սիրտ շունեցաւ իր անձը զոհելու։

Սէրը՝ զիմացող ու հաստատուն է իր գործերուն մէջ, վեհանձն է որպիսի եւ իցե գժուարութեան յաղթելու։ Ինք կը սիրէ՝ թէ եւ շտիրուելու ալ ըլլայ, մանաւանդ՝ թէ եւ տաելի ըլլայ եւ հալածուի։ Թէ որ սիրոյ առջեւն առնես՝ արգելել ուզես՝ ետ չիդառնար, թէ որ նեղես աւելի եւս կը փայլի, թէ որ ընկճել ուզես, ամեն կողմանէ գուրս կը ցատկէ եւ աւելի եւս կը յայտնուի։ Եղբայրութիւնը վրայ աս ձիրբերէն եւ ոչ մէկը կ'երեւայ։ Բաւական է ծուռ նայուածք մ'իր զօրութիւնը կտրելու, ինչու որ՝ ընութիւնը, որուն վրայ հաստատուած է եղբայրութիւնը, թշնամին ալ սիրելու, եւ յարատեւութեամբ սիրելու շիգար։ Եղբայրութիւնը ծանր գժուարութիւններու շիկնար յաղթել, վասնզի շունի շարժառիթներ, որ զինքը հաստատուն բռնեն։ Ավ որ գժուարին եւ տաղտկալի գործիքի մը մէջ աստուածային հրամանը, Աստուծոյ հաճոյըբը, Քրիստոսի նմանութիւնը կը տեսնէ, անիկայ ստուգիւ ինք զինքը կը մոռնայ, ինք իրեն կը յաղթէ եւ նոյնը յառաջ կը տանի։ Բայց ով որ՝ ուրիշ բան շիտեսներ, բայց եթէ իր նմանին աղէկութիւնը, եւ մէկ բնական ցաւակցութեան կատարում մը, հարկ է որ ետ կենաց երր որ ուրիշն ըարիքը սաստկապէս դէմ կ'ելլէ իր անձնական բարւոյն, եւ երր որ բնական ցաւակցութիւնը շափէ դուրս տաղտկութենէ կը յաղթուի։ Ազնուական Պ. Պարոնէն, որուն խելքը վրան էր եւ սիրող բարեալաշտ, որ մը մէկը դրամական օգնութիւն կը խնդրէր, եւ կը ջանար իր առջեւը զնել եղբայրութիւնն ու մարդասիրութիւնը։ Պ. Պարոնը պատախան տուաւ, մէյ մ'ալ մի զրուցեր ատ բանը ըսաւ, ինչու որ՝ եթէ ինձմէ օգնութիւն ուզես Յիսուսի սիրոյն համար, կու տամ ամենայն սիրով։ բայց եթէ ես իմ մարդասիրութեանս խորհուրդ հարցնելու ըլլամ, ուս ծառէն զքեզ կախել կու տայի։ Կ'ուզեր ըսել աս խօսրով թէ, որչափ առջինը զօրաւոր եւ աղդու շարժառիթ մըն էր, այնչափ ալ երկրորդը անզօր ու տկար։ Ուրիշ մ'ալ կը զրուցեր, թէ շէր ուզեր ամենեւին այն եղբայրութեան մասնակից ըլլալ, վասն զի իմացած էր որ, ոչ աշք ունէր ընկերը ճանշնալու, ոչ սիրտ զանիկայ սիրելու, եւ

ոչ ձեռք անոր օգնութեան հասնելու : Ուրիշ շատ տարրերութիւններ կան եղբայրութեան ու սիրոյ մէջ, եթէ մէկն երկայն քննել ուզէ, բայց աս ըստած փոքր նկարագրութիւննիս ալ ցուցընելու բաւական է, թէ ինչ մեծ մատնութիւն է, որ հաւատացելոց կ'ընեն, ստուերը՝ իրին, երեւոյթը՝ գոյութեան տեղ ցուցընելով :

Բաց ասկից՝ եղբայրութիւնը միութեան ընդհանրութիւն մը կը ցուցընէ, եթէ բառին հասարակ նշանակութեանը նայելու ըլլանք, եւ եթէ աս եղբայրներուն հրապարակախօսութեանն ալ վայրիեան մը միտ դնելու ըլլանք : Իրենք չե՞ն, որ անդադար կ'աղաղակեն, թէ ամենքնիս ալ իրեւ եղբարք իրար պէտք է սիրենք, թէ ժողովուրդներն եւ ազգերը մէկ մեծ ընտանիք մըն են, թէ ամենքն ալ մէկ տեղ պէտք է խառնուին ու ձուլուին եւ թէ ասկից յառաջ եկած բարիքը բոլոր մարդկութեան է : Իրաւցընէ աս է իրենց բերնին խօսքը, բայց զործքով աս եղբայրութիւնն ինչը՝ կը դառնայ : Ընկերութեան մէջ յանգուգներու եւ բանաւորներու ժողով մը կազմելու, որ իրենց յեղյեղուկ հաճոյիցը բովանդակ ընկերութիւնը գերի կ'ուզեն ընել :

Ամենքնիս ալ եղբարք ենք . ուրեմն բերէք դանակը, բերէք հրացանը, որ աշխարհքէս ջնջենք անոնք ամենքն ալ, որ մեզի պէս չեն մտածեր, մեզի պէս չեն խօսիր, մեզի պէս չեն գրեր, մեզի պէս չեն ապրիր : Ասոնք չե՞ն արդեօք սուրբ եղբայրութեան դիւցագուշներուն միջոցները, որոնցմով ընկերութիւնը ծանր շղթաներու տակ կ'ուզեն ձգել :

Ամենքնիս ալ եղբարք ենք . ուրեմն ալ ազատութիւն չկայ, բայց եթէ մեզի կրօնք . ամենեւին չե՞նք ուզեր : Եկեղեցականներ . կրօնաւորները մեզի հաճոյ չեն, մացանները թող ապրին, բաւական որ մեր կամացը համաձայն խօսին ու գործեն : Աշխարհական անձինքներու մէջ աւելորդապաշտութիւններ չե՞նք ուզեր, ոչ այնչափ ողջախօսհութիւն, ոչ այնչափ քաշուած կեանք, եւ ոչ այնչափ երկիւղածութիւն : Դպրոցները՝ մեր ուզածին պէս պէտք է որ կարգաւորուին, կառավարութիւնները մեր ուզածին համաձայն պէտք է որ վարուին, հասարակութեան գործերը մեր զիտցածին պէս պէտք է որ մատակարարուին, եւ բովանդակ ընկերութիւնը մեր խորհրդովը պէտք է որ ուզզուի : Իմ ընթերցողս, աս չէ մի աս եղբայրներուն պահանջմունքները, չէ թէ միայն խոալիացի, այլ բոլոր Եւրոպացի մէջ :

Մարդիկ՝ ամենքն ալ եղբարք են . ուրեմն այլ եւ այլ խումբեր զատուին ու բաժնուին իրենց ազգայնութեանը համաձայն : Խտալացի եղբայրները կը զրուցն . Գաղղիացի է տոփկայ, պէտք է որ վանտուի . Գերմանացի է, չարագոյն եւս. 24 միլիոնները կազմողները մինակ իմաստուն, բարի, գիտուն, եւ քաղաքավար են, ու տիեզերաց փառքը, աշխարհիս պատիւը .

վասն զի խառացի են, բայց եթէ վարոս եւ Աստիճէ զետերն անցնիս, թէ մէկ եւ թէ մէկալ կողմերը, ուրիշ բան չես գտներ, բայց եթէ բարբարոսներ եւ վայրենիներ, որ պէտք են ջնջուիլ: Մեր սիրելի Եղիշշահերուն լեզուն աս չէ մի:

Աս համառօտ նկարագիրը բաւական չէ արդեօք աս պանծալի եղբայրութեան վրայ խարուածներուն միտքը բանալու եւ լուսաւորելու: Թէ բաւական չես սեպեր նէ, կարդա ով ընթերցող: Ըստոպրիանին ճառին մէկ մասը, որ հաս կ'աւելցընեմ, որն որ՝ թէպէտ եւ քիչ մը երկնկեկ է, բայց գուցէ զքեզ կատարեալ կը լուսաւորէ, ինչու որ՝ աշքիդ առջեւը կը դնէ այն ամենայն, որ կրցան լնել աս նոր եղբայրութեան առաջին դիւցազունքները, եւ այն ամենայն, որ իրենց յաջորդներէն կրնայ սպասուիլ:

"Գաղղիայի մէջ յեղափոխական ատեաններուն ձեռքովը կորսուած զոհերը վեց հազար են, կըսեն: Ասիկոյ քիչ բան չէ, բայց տեսնենք, թէ հաշիւները կը համաձայնին: Օրինաց Տամանին առաջին թիւը կը պարունակէ այն հրամանագիրը, որն որ յեղափոխական ատեանը հիմնադրելէն ետքը՝ կը հաստատէ թէ աս ատեանէն արուած մի միայն պատիժը մահն է: Յօդուած 9երորդ իշխանութիւն կու տայ ամէն քաղաքացւոյ բանելու եւ գատաւորներու առջեւ հանելու դաշտաններն եւ հայուսական դիւնչերը, յօդուած 13երորդ կը անօրինէ վկայից փորձերը յառաջ բերելէն, 16երորդը դաշտանները պաշտպանութենէ ալ կը զըկէ: Աս ատեանէն ըստ զոր չէր ըլլար:

"Բիրիւտոն հասարակապետականը, որ յեղափոխութիւնը շատեր, եւ կը դրէր երբ արիւնը դեռ կ'եռար, 6 հասոր գիրը թողուց այլեւայլ հանգամանքներուն վրայ. որոնցմէ երկուքը բառգիրը մը կը պարունակեն, որուն մէջ ամէն դադարդարդներն այրութենի կարգաւ նշանակուած են իրենց անուններ, հայուսականներ, հաստիններ, հայրէններունք, որդիններ, ունակ ուղղունք, որհետունք, դադարդարդներուն նշանակ ու դադարդներ, իրենքարութեամբ պատժուածներուն մէջ 18,613 զոհեր կը գտնուին այսու բաժանմամբ: Ազնուականներէն 1,278 արք — 750 կանայք — 1,467 արհեստաւորաց կանայք — 350 կուսանիք — 1,135 քահանայք — 13,633 այլ եւ այլ կարգի հասարակ քաղաքացիք — ամէնը մէկանց 18,613: Բաց առից 3,400 կանուխ զաւակարերութեան պատճառաւ մեռած կանայք — 348 յղի, կամ երկանց մէջ մեռած — 15,000 վահանէի մէջ առաննուած — 22,000 աղաք — 90,000 մարդիկ:

"Քառսիէի անթիպատոսութեան ատեն Նանիթի մէջ 32 հազար զոհ եղած են, որոնց բաժանումն ալ նշանակուած է: Այսինի մէջ եղած զոհերը 31 հազարի կը հանենին: Աս հաշուին մէջ չեն պարունակուիր Աերսոյլ՝ կարմէցակա-

նաց քով, Արբայարանի և Աւելինեռի ստանատան մէջ աղանդուածները, թուութնի ու Մարտէյլի մէջ, առ երկու քաղաքներուն պաշարմաննէն ետքը հրացանով զարնուածները, և Պըտուան փոքր քաղքին մէջ մորթուածները, ուր որ բոլոր ընակիչներն ալ կորսուեցան:

Ակասկածելիներուն համար՝ 1793, Սեպտեմբերի 21ին տրուած օրէնքը գործադրելու համար, 50 հազար յեղափոխական մասնաժողովներէն աւելի գրուեցան Գաղղիայի երկրին վրայ, որոնք որ աարին հինգ հարիւր իննուուն ու մէկ միլիոն կ'արժէին, եւ 540 հազար դատախազներ կային, որոնք որ իրաւունք ունեին առ ի մահ նշանակելու: Միայն Փարիզի մէջ 60 մասնաժողովներ կը համրուէին, որոնց ամեն մէկը բանտ մ'ունէր իստեծիլներուն համար:

“Ժիրոնտեան Ռիուֆ իր Բանդարիլույ և յիշտակունիւններուն մէջ հետեւեալները յառաջ կը բերէ: Կանոնց մէջէն ամենէն գեղեցիկները, ամենէն երիտասարդուհիները, ամենէն հաճոյականներն առ վիհին մէջ սռավին իյնողներն էին, ուստի որ խմբովին կ'ելլէին մահուան տախտակամածին վրայ երթալու, եւ արիւնին թափելու: Այն հրեշներուն վրայ ապականութիւնն ու ատելութիւնը հաւասար սաքով կը քալէին: Յղի եւ աղայարեր երիտասարդ կանայք, որոնց ոչ ուժն եւ ոչ կարողութիւնը նեացած էր այն բնութեան աշխատութենէն, որն որ մարդակեր վայրենիներուն քովն իսկ ակնածելի էր, եւ շատերուն կաթը վախերնէն, եւ կամ գիրկերնուն նորածին մանկիկներն յափշտակուած ըլլալուն համար ցամքած էր, ամէնքն ալ գիշեր ու ցորեկ այն խաւար անգունգին մէջ կը նետուէին: Բանուէ բանտ քաշկոտուելով կու դային կը համանէին վատուժ ձեռքերնին անարդ շղթաներով ծանրացած, եւ ոմանք մինչեւ երկաթի անուր վզերնին կրելով: Ոմանք թալկացած՝ արհամարհու բանտապահներուն բաղկին վրայ, եւ ոմանք ալ խելքերնին թռուցած խննդի պէս ներս կը մտնէին. գլխաւորաբար գէպ ի վերջին ամփաները (թերմուրի Թերորդ օրէն յառաջ) գժոխային գործունէութիւնն մը կը տեսնուէր. գիշեր ցորեկ դրանց նիփերը շարժման մէջ էին, վաթուն անձինք իրիկունը կը համանէին գլխապարտութեան երթալու, երկրորդ օրը անժնց տեղ հարիւր անձինք կը մտնէին որոնց որ հետեւեալ օրը նոյն վիճակը կը սպասէր:

“Ալէրտէօն՝ տասնուշորս աղջկունք, որոնց պարկելառութիւնն ու մաքրութիւնը նմանը չունէր, հրապարակական հանգէսի մը համար զարդարուած կուսանքներու կերպարանքով մահուան տախտակամածին վրայ մէկ տեղ բերուեցան: Մէկ հարուածով մ'ամէնքը մէկանց աներեւոյթ եղան իրենց կենացը գարնան մէջ հնձուելով: Ես մեր մէջը երրեք շեմ տեսած որտի խշխանք մը, հաւասար եղած ըլլայ ասոր, որ այսպիսի բարբարոսութենէ յուղեցաւ:

“Փուտաթու՝ քսան կանայք, մեծ մասը աղքատ զեղացիներ, մէկանց սպաննուեցան։ Դեռ աչքիս առջևն են այն խեղճ զոհերը, որ բանաբն գաւթին մէջ տարածուած, երկայն համբորդութեան աշխատութենէն՝ զօրութենէ բոլորովին ինկած՝ սալայատակին վրայ փռուած պառկած էին . . . ։ Երբ որ մահուան երթալու եղան, առ դժբախտներուն մէկուն զիրկէն քաշեցին առին իր զիրցիկ մանկիկը, որ գեռ կը ծծէր այն կամթը, որուն քիչ մը ետքը ժանու դահիճը աղքիւրը պիտի չորցընէր։ Ո՞վ գոչիւն մայրենի ցաւոց, որչափ սուր, բայց առանց ազդեցութեան էիք։ Ոմանք կառքին մէջ մեռան, եւ դիակինին դլաստուեցան։ Ես չէի տեսներ թերմիտորի 9էն քանի մ'օր յառաջ, ուրիշ մահուան քաշկռառուած կանայքը, որ յդի ծանուցուած էին։ Եւ մարդիկ են ասոնք, Գաղղիացիք են ասոնք, որոնց որ ամենէն ճարտարախօս Փիլիսոփաները վաթսուն տարիէ վեր մարդկութիւն եւ հանդուրժողութիւն կը քարոզեն։

“. . . Արդէն բաւական մեծ ջրմուղ մը փորուած էր Սուրբ Անտոնի հրապարակին մէջ, որ թափուած արիւնն առնետանի։ Որչափ ալ զարհուրելի ըլլայ, պէտք է ըսել, ամէն օր արեան հեղիզը կը վազէր, եւ չորս մարդիկ անդադար կ'աշխատէին մահուան գործադրութեան տոեն՝ արիւնն այն աղքանցին մէջ պարզելու։

“Հոն կեսօրէն երեք ժամ ետքը զոհերու երկայն շարք մ'ատեանին առջեւը կ'իջնար, եւ յամբաքայլ երկայն կամարներու տակէն՝ բանտարկեալներու մէջէն կ'անցնէր, կ'երթար, որոնք որ կարգաւ կեցած էին զիրեներ տեսնելու անյագ ցանկութեամբ։ Տեսայ Փարիզի խորհրդանոցին 45 ատենակալները նոյնպէս ալ Թուլուսի 33 ատենակալները, որ մահուան կ'երթացին նոյն կերպարանքով, որով ուրիշ անդամ հրապարակական հանդէսներու կ'երթացին։ տեսայ 30 ընդհանուր վարձակալները, որ անցան գացին ծանր եւ հաստատուն ընթացքով, եւ Սետանի 25 առաջին վաճառականները, որ մահուան երթալու ատեննին կը խղճային տասը հազար գործաւորներուն վրայ, որոնք առանց հացի պիտի մնային։ Տեսայ զՊէիսէ՝ Գաղղիայի զինուորականաց ամենէն գեղեցիկ մարդը, Անտէի ողոտաբնիւրուն ռուսուց, տեսայ այն ամէն զօրապետները, որոնց յաղթութիւնները յառաջադպյան դարնիներով պատկռած էին . . . վերջապէս ան ամէն զօրաւորու քաջ երիտասարդ զինուորները . . . որ լոռութեամբ կ'երթացին, եւ ուրիշ բան չէին զիտեր, բայց եթէ մեռնիլ։ Փրիւտոն աս նկարը կ'ուզէ կատարել։

“Այ Պոնի գեպ ի հիւսիսային սահմանաց գաւառները խրկուիլը, կրնայ համեմատուիլ հեթանոսութեան ատեն այնշափ վախցուած ընդզաներուն հետ։ Հանդիսի օրեր երաժիշտներու գունդ մը կախազանին քով պատրաստ էր, եւ Այ Պոն

ներկայ գտնուազ աղջկանց կը զբուցէր անհարուր ելք+...
Նոյն լը Պօնէն ապականած ողաք, որ նոյն իսկ իրենց ծնողք-
ներուն լրտեսներն եղած էին, ապահանութիւն կ'ընէին: Ա-
սոնցմէ ոմանք մանր գլխատութեան մերենաներ քովերնին
պատրաստ ունէին, որոնցմով թռչնոց եւ մկանց գլուխները
կարելով, մեծ բաներու կը վարժէին:

“Ծանօթի բան է որ լը Պօն՝ էրկանն ազատուելուն
համար իրեն ձեռքը յանձնուած կին մ’ապականելէն ետքը,
էրիկն ալ բռնել եւ նոյն կնոջն աչքին առջեւը սպաննել
տուաւ, ու ողորմելոյն ուրիշ բան չմնաց, բայց եթէ ըրած
զոհին զարհուրանքը: Այսպիսի գաժանութիւններ պյնչափ
յանախ կը պատահէին, որ Փրիւասն անկարելի է, կ’ըսէ,
դէպքերը համրելլ:

“Նանթի մէջ հռչակաւոր եղաւ քառիէ: Ուժտսունի չափ
կանայք պահեստէն դուրս հանուեցան, եւ հրացանով սպաննուե-
ցան, ետքը մերկ դիակնին երեք օր հրապարակի մէջ ձգուեցան:

“Հինգ ողաք երկու սեռէն ալ, որոնց ամենէն մեծը 14
տարեկան էր, նոյն տեղը տարուեցան հրացանով սպաննուե-
լու: Աւելի շարժական տեսարան մը տեսնուած չէ: Ումանց
պզտիկ հասակը զիրենք հրացանին զնդակներէն ազատած էր,
կապանքներնէն արձակուած՝ դահիճներնուն կարգը կը մտնէին,
եւ անոնց ոտքը փաթթվուած՝ երեսնին վեր ուղղած էին ուր
անմեղութիւն ու սարսափ նկարուած էր: Բայց այն արիւն-
կակներն ամենքն ալ ոտքերնուն տակ առին յօշուեցին:

“Նանթի խղդուածները: Կանանց մեծ բազմութիւնն մը,
որոնցմէ շատերը յշի էին, եւ ոմանք ալ դիեցիկ մանկիկնին
կուրծքերնուն վրայ կը տանեին . . . այն անմեղ գգուաներները,
այն մատազօրեայ զոհերուն ժպիտները մօրերնուն հոգւոյն
վրայ այնպիսի անձկութիւն կը ձգէին, որ աղիքնին կը ցամքէր,
եւ սրտերնին խշխալէն այն փաղաքշանաց ուժգին պատաս-
խան կու տային, ո՛հ, մտածելով թէ ասոնք ալ վերջիններն
էին: Ծովվեզերքին վրայ մէկան տղայարերը բռնեց, եւ դա-
հիճները հազիւ թէ ծննդեան ժամանակ թողուցին: Ճամբան
առնելով, նաւակի մը մէջ իրարու վրայ դիզուեցան, եւ ետքը
ձեռքերնին ետեւնին կապուեցան: Եղկելի մարց սուր աղա-
ղակները գառն կշտամբութիւններն ամէն կողմանէ դահիճ-
ներուն դէմ կը բարձրանային: Թուքէ թուպէն ու Լանպերթի
ասոնց պատասխանը որերնուն հարուածովը կու տային, եւ
երկիւղած գեղեցկութիւնը՝ իր մերկութիւնը այն հրէշներուն
սորին ծածկելու բաւական զբաղած, դողալով աչքը կը դար-
ձրնէր ընկերին վրայէն, որ արեան մէջ թաթխուած, հոգին
կ’աւանդէր իր ոտքին տակ: Բայց նշանը արուած էր, դար-
բինները կացնոյ հարուածով մը նաւուն ծակերը բացին, եւ
ալիքները զամենքն ալ ընդ միշտ ծածկեցին::

Բաւական չէ աս փոքր նկարագիրն ամէն մարդ լու-

սաւորելու ու այս այնշատի պահնծալի եղբայրութեան խարէռութենէն ազատելու : Հարկաւոր է, որ աշխարհքս ուրիշ փորձեր ալ ունենայ : Կ'աղաշէմ իմ ընթերցազս, որ այս խորհրդածութիւնն ընես, եթէ ընկերութեան մէջէն ամեն ասախանի եւ ամէն որպիսութեան զոհերն եղած ալ են նէ, առկայն յեղափոխութեան ոլիգոր ու պատճառ ըլլոդներէն մէկը չազատեցաւ : Շատ աղէկ կ'ըլլար, եթէ առ համարն օգուտ մ'ընէր անոնց հարկաւոր է :

Բայց մէկ դի ձգելով առ զարհուրելի դարշութիւնները, բոլորովին լուսաւորուելու համար, քիչ մը համեմտուէ ասոնց կծծութիւնը, վասութիւնը, եւ բարբարոսութիւնը, ուզդափառ Եկեղեցոյ աշխարհքիս վրայ հաստատած ճշմարիտ եղբայրութեան գերբնական առատութեանը, ազնուութեանն եւ բաղդրութեանը հետո : Սեւը ճերմակին վրայ ալ աղէկ կը տեմուի ու կը ճանշուի : Ասոնք եղբայր կը ճանշան զանոնք որ մի եւ նոյն լեզուն կը խօսին, ու ինչպէս ամէն մարդ կը տեմնէ, ասիկայ բոլորովին նորելուկ բան մըն է, ինչու որ՝ Եւրոպայի լեզուները բանի մը դարերէ անդին չեն երթար : Եկեղեցին ասոր ներհակ իրեն պարծանք կը համարի իր դիրկը ժողվելու եւ սիրելու ամէն ազդ եւ ամէն լեզու որ երկրիս վրայ կը դանուին : Ասոնք եղբայր չեն ճանշար, բայց եթէ մի եւ նոյն ցեղէ յառաջ եկածները, որ է ըսել, թէ զանոնք միայն որ մէկ բանէ կ'իջնան, ասիկայ ալ բոլորովին ինքնակամ բան է : Եկեղեցին ասոր ներհակ կ'ընդդրկէ ամէն ազգէ մարդիկ՝ քաղաքականացեալներն եւ բարբարոսները, դիտուններն եւ առէաները, բաւական որ, մարդ ըլլան : Ասոնք կը տարածեն իրենց սէրը (եւ որպիսի սէր) անոնց վրայ, որոնք ծովափառնց եւ լեբանց եւ որոշուած սահմաններու մէջ փակուած են : Եկեղեցին ամենեւին սահման չինանշար, ամէն ծովեր կ'անցնի, եւ ուր որ մարդ կը դանէ, մայրենի բազուկները կը տարածէ եւ կը գրկէ : Ասոնք իրենց մասնական շահերը կը փնտռն, եւ երբ որ ժողովրդեան մը համար հոգ կընեն որուն հայրենիքն ու ազգն ալ արդէն սահմանի մը մէջ ամիսփան են, մարդկային ազգի բարեկարները կ'անուանուին, եւ ասով կը պարծենան . իսկ Եկեղեցին աշխարհքիս ամէն ժողովրդուց բարիք ու երջանկութիւն կը բազնայ, առանց իր խնամքէն մերժելու բարբարոս եւ աներդ երկիրներն ալ, եւ առ ալ աստուածային համեստութեամբ մը : Ասոնք՝ իրենց ամենէն մէծ բարիքներն ափ մ'երկրի, հասարակաց աեսաւթեան մէջ քանի մը լաւագոյն արամագրութիւններու, եւ կենաց քանի մ'առաւելադոյն դիւրութիւններու վրայ հաստատած են : Եկեղեցին այսպիսի ողորմելութիւններով չիշատանար, հազար կը ցանկայ եւ կը հոգայ մարդկանց համար շնորհաց ու փառաց անճառելի պարզեները, առ վիճերն առ աշխարհքիս վրայ, իսկ եաբինները յաւիտենու-

կանութեան մէջ։ Ասիկայ քեզի բնապէս կ'երեւայ, այ ընթերցող։

Բայց ասկից աւելին ալ կայ։ Ուերն իր սեպհական անձն ուրիշին կարօտութեանը ծառայութեան կ'ընծայէ, երբ եղբայրութիւնն առ առաւելն մուրացկանին առջեւը հացի կառը մը կը նետէ։ Իրաւցընէ ողբալից եւ յաճախ տեսնուած տեսարան մըն է, աղքատներ տեսնել, որոնք յառաջ քան գերեզման իշխանին՝ հիւանդութեամբ փոտած մարմին մը վրանին կը կրեն։ Քրիստոնէական սէրէն ի զատ ով կրցաւ այնպիսիները փնտռելու երթալ, եւ ամենքը մէկանց հոյակապ հիւանդանոցներու մէջ ժողվել, որպէս զի աւելի եւս հոգաբարձութեամբ դարման գոնեն։ Աւելին կ'ուզես։ Նոյն քրիստոնէական սէրն ամէն օր մեր օրիորդներուն ծաղիկը կը բախարէ հասակ, զեղեցկութիւն, փափկութիւն, առաջնութիւն, կենաց զուարձութիւն, շատ անգամ ծննդեան ազնուականութիւնը զոհելու մինակ աս ողորմելիները հոգալու համար, եւ իրենց սիրու գոհ կ'ընէ օր այս երկրի վրայ անցուցած քիչ օրերնին, ուրիշ բան չեն ճանչնար, բայց եթէ հիւանդութիւն, դարշահոտութիւն եւ փոտութիւն։

Ծերութիւնն աղքատութեան վրայ աւելնալով թշուառութեան ու զազրութեանց ուրիշ անգունդ մը կը բանայ։ Այս անանկ է եթէ հիմակուան նոր եղբայրութեան հարցըցընես. բայց ասոր հակառակ քրիստոնէական սէրն ասոր մէջ պատուական ակունք գոտած ու ժողված է. եւ երբեք բնութիւնը դժկամակութիւն մը չէ ցուցըներ, որ վեհանձնութեամբ յազթուած չըլլայ։ Բանտերու ու դիավարութեան մէջ զազրութեան հետ կից է այն սոսկումը, որ կը պատճառեն մարդասպանները, սրբապիշները, եւ ամբարիշանները։ Այսու ամենայնիւ սէրը կրցաւ ճամբայ բանալ աշտարակներու խորութեան, եւ խաւարին բանտերու աղաեղի կայաններու մէջ՝ այն դժբախտներուն վրայ մարմնոյ դիւրութիւններու հետ հոգեւոր միմիթարութիւններ ալ սփռելու։ Մինչեւ նաւերուն յատակն անսնց հետ զոցուեցաւ, որպէս զի աւելի պարապավ, թէպէտեւ աւելի եւս մեծադզյն նեղութեամբ անսնց բարիքը կարող ըլլայ հոգալ։

Երկրիս վրայ՝ հրապարակական լիտութեան զոհերէն աւելի զազրելի եւ անարդարոյն բան մը կայ։ Աշխարհքս երկայն ատեն անսնց հետ զեղծանելէն, ապականնելէն ետքը, արհամարհութեամբ կը մերժէ՝ ոտքի տակ կ'առնէ։ Այսովէս երեսէ ձգուելէն ետքը, ով կը մնայ իրենց՝ բայց եթէ քրիստոնէական սէրը, որ զիրենք կը փնտռէ, կը ժողվէ, կը գրկէ, կը մաքրէ ոչ միայն մարմնոյ այլ աւելի եւս հոգւոյ աղտերէն, եւ իրեն սրբութեամբը զանոնք ալ սրբելով նորէն առջի արժանաւորութիւններնուն մէջ կը նորոգէ։

Եղբայրութիւնն երբեք չմտածեց երկաթներու եւ

շղթաներու տակ մտնել խեղճ ընտանեաց հայրերն ազատելու, որ այլազգեաց գերութեան մէջ կը հեծեին: Բայց քրիստոնէական սէրն ըրաւ ասիկայ: Ո՞վ մտածեց ինք զինքը բոլոր կենաց մէջ աղքատ ու կոչտ տղոց կրթութեանը զոհելու: Ո՞վ նոյն կեանքը բարբարոս ազգերու մէջ անցընելու՝ պարանը վիզու սուրբ միշտ աչքին առջեւն ունենալով, որպէս զի վայրենի մարդիկը քրիստոնեաց եւ քաղաքականացեալ ազդ մը կերպաւորէ: Ո՞վ սորվեցուց ինք զինքը մերկացընելու, ընկերը հաղցընելու համար: Բայց ես չեմ ուզեր հոս տեղս քիչ խօսքի մէջ ամփոփել քրիստոնէական սիրոյ գործքերը: աս մինակ կը զըուցեմ, թէ ցորչափ որ նորելուկ եղբայրութիւնն աս գործքերէն մէկն ալ չիցուցըներ, եւ ուրիշ տեսակներն այնչափ առատ կը ցուցընէ, ինծի հարկաւոր չերեւար նոյնը հրատարակելու մեր մէջը, որ կրնանք գոհութեամբ շատանալ մեր հին ընկերութեամբը: Ընթերցող, դուն ալ աս կարծեաց վրայ չե՞ս:

Գ Լ Ա Խ Խ Խ Է :

Հաւասարութիւն:

Ա. Ամենքնիս ալ օրինաց առջեւ հաւասար ենք: — Բ. Խնչո՞ւ ազնուաս պետութիւնը պիտ'որ չընդուի: — Գ. Խկ առենի առանձնաշնորհութիւնը:

Հաւասարութիւնը՝ ազատութեան եւ եղբայրութեան հետ մէկուեղ ան երեք դլխով կուռքը կը ձեւացընէ, որուն կը խնկարկեն ստահակները: Ի՞նչ կ'ուզեն ուրեմն հաւասարութիւն պահանջողները: Ստուգիւ նոր բան մ'ու անանկ բան մը, որ քրիստոնեութեան աշխարհք բերածէն տարրեր է: Ահաւասիկ ուզածնին: Ընկերական կարգին մէջ միտքերնին դրած են այն զանազանութիւնը վերցընելու որ հրամայողին եւ հնազանդողին մէջ կը գտնուի, այս ինքն կ'ուզեն որ ալ աստիճանի տարրերութիւն չըլայ, ամէն քաղաքացիք օրինաց առջեւ հաւասար ըլլան, ու ընդուին ան ամէն առանձնաշնորհութիւնները, զորոնք ոմանք ծննդեան կամ ուրիշ որպիսութեանց համար կը պահանջեն, եւ դիմաւորաբար քահանայից առանձին ատեանը դադրի: Ի՞նչ հիման վրայ աս հաւասարութիւնը կը պահանջեն: Աստուած զմեզ ամենքնիս ալ հաւասար ստեղծեր է, կ'ըսէ մէկը մարդկային բնութիւնն ամենքնուս վրայ ալ հաւասար է, պատասխան կու տայ մէկալը. մէկու մը տրուած առանձնաշնորհութիւնը շատերուն արհամարհութիւն է, կ'ըսէ մէկ ուրիշը: Բայց որովհետեւ աս ամէն գեղեցիկ պատճառները հիմ դնելով հաւասարութիւն կը քարոզեն, եւ իրօք ուրիշ բան չեն, բայց եթէ իմաստակութիւն եւ անիմաստ խօսքեր, որոնցմով ընկերութիւնը խարել

կուզեն, անոր համար ասոնց վրայ մէկիկ մէկիկ քննութիւնը նելն անօգուտ չէ:

Ա. Ասդութ չէ՞ և մէն ունի և հասարակ ըստ եւ Աս է առաջին սկիզբն առ նիւթիս մէջ, որն որ շափեն աւելի ընդհանրապէս առնելով՝ առաջին ստութիւնը կ'ըլլայ: Ինչու որ եթէ բնութեան տեսակարար հաւասարութեան վրայ կը խօսիս, սաոյդ է՝ որ ամէն մարդիկ հաւասար են, ինչու որ՝ ամէնքն ալ բանաւորութիւն ու անասնականութիւն ունին բայց թէ որ ասով կ'ուզես նաեւ ամէն մէկուն առանձնական կամ անհատական տարրերութիւնն ալ վերցընել, ասիկայ այնչափ սուտ է որ նոյն իսկ ստութիւնն ասկից աւելի սուտ չիկրնար ըլլալ: Մարդիկ իրարու հետ անհաւասար են իրենց բնութենէ ընդունած ձիբքերով. մէկը լուրջ եւ հաստատուն յիշողութիւն մը կ'ունենայ, որն որ ուրիշ մէկը չունի, մէկումը սուր եւ արթուն միտք տրուած է, ուրիշ մէկու մ'ալ բութու թանձր. ոմանք՝ ինչ ուսման որ պատազին, միշտ կը յառաջանան, ոմանք ալ միշտ շափաւոր կը մնան ուսման կամ արհեստի մէջ. ոմանք վառվառուն եւ գործունեայ, ոմանք ալ ցուրտ ու դանդաղ, ոմանց բնաւորութիւնը վեհանձն ու առատաձեռն է, ոմանց ալ վատ ու անարդ: Սուտ է ուրեմն, որ ամէնքն ալ բնութենէ հաւասար են: Ձիբքերուն առ առաջին զանազանութենէն բնականապէս կը հետեւի, որ ամէնքն ալ միեւնոյն բաներու ոչ կրնան զբազիլ, ոչ միեւնոյն վախճանի յաջողութեամբ համենիլ, ոչ մի եւ նոյն առաւելութիւնները վայելել, եւ ոչ ալ մի եւ նոյն վտանգներէն ազատիլ. հապա ամէն մէկն իր զօրութեանը, իր մոտացը, իր տրամարանութեանը, եւ իր կարողութիւններուն համաձայն կրնայ իր բանը յաջողցընել: Բաց ասկից՝ մարդ իր զօրութիւնները զործածելու մէջ ազատ է. ըսել է թէ կրնայ անոնք ազէկ կամ գէշ գործածել, կրնայ ի գործ դնել ժրութեամբ կամ դանդաղութեամբ, կրնայ մէկ դի թողուլ, կամ դատարկութեամբ ծուլանալ, եւ ասիկայ անրաւ աստիճանաւ կը պատահի, ինչու որ նոյն անձը ատեն մը այսպէս, ատեն մը այնպէս՝ իր կարողութիւնները կը զործածէ: Ալ որջապէս մարդ երկրիս վրայ պարզապէս բնական վիճակի մէջ չէ: Ընորհաց կարգի մէջ բարեաց ուրիշ տեսակ բաշխում մը կայ եւ Աստուած, որ գերազոյն տէրն է, ոմանց մէկու մ'անիրաւութիւն ընելու, ոմանց ուրիշներէն աւելի՝ մեծագոյն պարզեներ կը չնորհէ, ինչպէս հաւատքնիս ցուցընէ:

Արդ՝ առ աղբիւրներէն՝ այսինքն է՝ բնական այլ եւ այլ ձիբքերէն, ասոնց ազատ գործածութենէն եւ զանազան ընորհաց պարզեներէն բազմատեսակ իրաւունքներ կը ծնանին որոնք որ այն պահանջուած հաւասարութիւնն աշխարհիս երեսէն կը վերցընեն: Քանի մ'օրինակներու մէջ ասիկայ աղէկ կը տեսնես: Մէկը, որ գիտութեանց, արհեստներու կամ

հասարակաց գործքերու տեսչութեան մէջ հանձար ու յաջողութիւն ունի եւ իր փոյթովն ու երկարաւու ուսմանըքովը առելի եւս առջեկութիւն ունեցեր է, բնականապէս այս առաւելութիւնները շունեցողէն վերադոյն պիտ'որ շըլայ՝ թէ որ շես ուզեր որ զեղացի մը՝ բժիշկ, տիմար մը՝ օրէնսդիր, կոյր մը՝ առաջնորդ, ազէտ մը՝ վարդապէտ ունենալը, ճշմարիտն ան է, որ ասոնք միշտ այնպիսիններուն վերաբերին, որոնք ի բնութենէ միջոցներ ստացած են նոյններն ի գործ դնելու։ Ասով շենք ուզեր ըսել, որ հանձար ունեցողը մեծաւոր ձնած է, այնու եղանակաւ, ինչպէս ոմանք կը պաշտպանեն, այնպէս որ հանձարն իրաւանց ու իշխանութեան հետ շփոթուի, այլ կ'ուզենք միայն ըսել, թէ, ան որ առ ձիրքն ունի բնութենէ առ այս կարգեալ է, եւ շուտ կամ ուշ նոյն պաշտոնը կ'ընդունի օրինաւոր եղանակաւ։ Եւ ինչպէս որ բնութեան ձիրքերը տեսակ տեսակ են, այսպէս ամէն մարդ կը տեսնէ, որ անկից տեսակ տեսակ իրաւունքներ կը ծնանին։

Աս ձիրքերուն գործածութիւնը, որ իւրաբանչիւր որ կը բանեցընէ, անհաւասարութեան ուրիշ աղբիւր մըն է։ Վասն զի յայտնի կը տեսնենք որ երբ ոմանք կ'աշխատին ու կը դորձեն, ուրիշները կը զբոսնուն եւ ժամանակին կը կարսընցընեն, ոմանց առաքինօրէն վարուած առենը, ուրիշները մոլութեան մէջ կը նետուին, մէկը ունեցածը շունեցածը կը մսիսէ կը փնացընէ, մէկալը կը պահէ ու կ'անցեցընէ։ Այսպիսի առրբեր գործողութիւններէ ուրիշ բան յառաջ շիզար, բայց եթէ առրբեր իրաւունքներ։ Գուն' որ պատուաւոր արուեստաւոր մըն ես, զիշեր ցորեկ կ'աշխատիս, գուն' որ համեստ զեղացի մըն ես ու առաստ իրիկուն կը քրտնիս, անոնցմէ աւելի բան պիտ'որ շտանամա, որոնք իրենք զիրենք մոլութեան տուած՝ օրերնին դինետուններու մէջ կ'անցընեն։ Իրաւասէր գտառաւորդ իմաստուն օրէնսպէտգ, որ կենացդ մեծ մասը փնացուցած ես ընկերին օգուտ մ'ընելու, ուրիշն աւելի յարգ ու պատիւ պիտի չվայելինս, որ իր կեանքը դատարկութեան եւ ազիտութեան մէջ անցուցած է։ Բնութիւնը տուգիւ, մարգկային տեսակին նայելով, ամենքը հաւասար ըրած է, բայց իւրաբանչիւրոց անհաւտին նկատմամբ այլ եւ այլ ձիրքեր բաշխած է։ Եւ որովհետեւ առ ձիրքերը գալուի մը կը նմանին, որն որ ամենքը միօրինակ շնոր բանեցըներ, այսպէս հարկ է որ առ ձիրքերուն այլ եւ այլ գործածութիւններէն այլ եւ այլ անհաւասարութիւններ եւ զանազանութիւններ յառաջ գան:

Բնութեան տեսակաբար հաւասարութենէ օրինապէս յառաջ եկած հետեւութիւնն ինչ է։ Աս է, որ ամենքն ալ նոյն իրաւունքներն ունին, ցորչափ որ գործք մը յառաջ եկած չէ, որ օրինաւորապէս ոմանց առանձին իրաւունք շնորհէ։ որ ուզողն առ իրաւունքներուն կընայ բազմալ եւ կընայ

հասնիլ, եւ անզամ մը ստացուած թլալէն ետքը պէտք են յարգուիլ, բայց ասկից երբեք չիհետեւիր որ մէկը կարող շրլայ մէկալը գերազանցել: Արդարութեամբ հարստութիւն ժողվոզը, կրնայ արդարութեամբ նոյնը դործածել. իր արդիւրովն ուրիշէն վեր պատիւներ ստացողը կրնայ արդարութեամբ նոյները վայելել: Այսպէս կրնաս ըսել ամեն առանձնաշնորհութիւններուն համար, որոնցմէ աշխարհքիս վրայ ընկերութեան այլեւայլ աստիճանները յառաջ կու գան:

Ասիկայ ընդհանրապէս ենթագրելէն ետքը, դառնանք մեր նպատակին: Ստոյդ է թէ ահն + - շ + - շ + օրեն+ին - - վ - շ հ - - - - դ եւր + ին ըլլ-լ: Մէկ կողմանէ ամենաճշմարիս է, ինչու որ ասանկ կը պահանջէ արդարութիւնն ասոր հակառակը կը պահանջէ: Ստոյդ է, որ դատաւոր մը քաղաքացւոց ամեն իրաւունքներն ալ հաւասարապէս պէտք է յարդէ, որչափ որ ասոնց յարդը ընդհանուր օրէնքէն կը բղխէ, այնպէս որ եթէ գալտի մը համար վէճ կայ, աս վէճը պէտք է որոշուի ըստ իրաւանց պատճառներով, առանց միտ գնելու թէ աս պատճառներն ազնուականի՝ թէ սոսկականի պիտնականի՝ թէ տղետի, առանձնականի՝ թէ դատաւորի նպատաւոր են: Երբ որ բանը՝ շարադրծ մը զապելու վրայ է, կամ յանցաւոր մը պատճելու, պէտք չէ նայիլ թէ ասիկայ պատուանուններ կամ եկամուռներ ունի՞ թէ չունի, կամ թէ մուրացկան մըն է, թէ դատարկապորտ: Բայց աս բանիս համար, ուր որ ճշմարիս է հաւասարութիւնը, աշխարհքո հարկաւորութիւն չուներ, 1789ին գաղղիական յեղափոխութենէն հրատարակուած սկզբունքներու, արդէն անցած դրերուն արդարութիւնն ալ նոյնը բարձրածայն կը պահանջէր:

Բայց եթէ արդարութիւնը կը պահանջէ, որ դատաւորն անկողմնակալ ըլլայ օրինաց համեմատ իր վճիռը տալով, այսու ամենայնիւ ամենեւին շարդելեր որ մէկ աստիճանի մը մարդիկ զատ տաեւանի մը, եւ մէկալ աստիճանի մարդիկ ուրիշ տաեւանի մ'առջեւն ելլան, նոյնպէս ալ շարդելեր որ սահմանուելու պատիժներուն մէն ալ տարբերութիւն մ'ըլլայ: Մանաւանդ թէ շատ դեպքերու մէջ նոյն իսկ բնութիւնն ասանկ կը պահանջէ: Եւ իրաւցնէ դատաւորի պաշտօնին եականն ինչ է: Իրաւանց կատարեալ յաղթութիւնն ապահովցընել, բայց որպէս զի իրաւունքը կատարեալ ապահովութիւն ունենայ, հարկ է որ աղեկ ալ ճանցուի: Արդ՝ յայտնի է, որ իրաւանց տեսակները շատ ըլլալով, կատարեալապէս չեն ճանչցուիր առանց առանձին ուսման եւ գործնական գիտութեան, որն որ հասարակ տաեւաններէն շիպահանջուիր: Իրաք ալ՝ ինչպէս կրնաս պահանջէլ, որ ամեն մէկ դատաւոր խորունկ ճանչնայ ան ամեն բաները որ մարդկային ընկերութեան կամ վեստ, եւ կամ օգուտ կ'ընեն վաճառականու-

թեան, արհեստներու, զինուորութեան, բժշկութեան, ուսման, եւ կրթութեան մէջ, եւ այլն, եւ այլն։ Այսու ամենայնիւ՝ առ նիւթերուս մէջ՝ վճիռներուն արդարութիւնն ըստ մեծի մասին կախուած է այն վեասին կամ օգտին ճիշդ ծանօթութենէն, որ մասնաւոր կարգի ընկերութեան մը կը հասնի։ Ի՞նչ անիրաւութիւն կ'ընէ ուրեմն օրէնսդիրը, թէ որ ամէն մէկ աստիճանի մարդկան իրենց համաձայն ատեաններ ու դատուորներ սահմաննելու բլայ։ Մանաւանդ թէ բնութեան ալ համաձայն չէ արդեօք ասանկ վարուիլը կամ թէ արդարութիւնն իսկ ասանկ շիպահանջեր շատ գեղքերու մէջ։ Ազէկ գիտեմ, թէ հիմակուան ատենս, որ կօշկակարէ, բանջարավաճառէ, ձկնորսէ մը կազմուած երգուեալներու ատեանը դատաւոր կը նատի քաղաքական գրութեան մը յանցաւորութիւնը դատելու, օտար բան մը կ'երեւայ այնպիսի անձանց ատեանը՝ որ տեղեակ են խնդրոյն տալու վճիռներուն։ բայց գուցէ ոմանց ներելի բան մ'երեւայ։

Նաեւ որուելու պատիժներու մէջ ճիշդ հաւասարութիւն պահանջելը, ինչպէս ոմանք կ'ուզեն, անիրաւ է թէ քաղաքացւոց կարգերէն եւ ոչ մէկն անպատիժ պէտք է մնալ, ասիկայ արդար է։ թէ յանցանքը հաւասար եղած ատեն մէկ կարգը մէկալ կարգէն աւելի ծանրադոյն պատժով պէտք չէ պատժուիլ, արդար է թայց արդար է որ հաւասարութիւն մը պահուի նաեւ նիւթեական պատժոյն մէջ։ Չէ ասիկայ մեծ անիրաւութիւն է թէ որ դուն թիավարութեան պատիժ կուտաս յանցաւորի մը, որ արդէն իր կեանքն այնպիսի գործողութեանց մէջ անցուցած է, կամ թէ որ բանտի կը դատապարտես այնպիսի մէկը, որուն բոլոր կեանքը արդէն առանց բանտի բանտարկեալի կեանք էր, իրօք կը պատժես, բայց տուած պատիժդ իրեն համար խիստ ծանր չէ, ասոր հակառակ թէ որ նոյն պատժոյ դատապարտես ազնուական մը, հարուստ մը, անտարակոյս առանց համեմատութեան ամենածանր պատիժ մը կու տաս այնպիսաւոյն։ Առջինը տուած պատժովդ իր պատույն մէջ կորսնցընելու բան մը չունի, բայց ետքինը շատ բան կը կորսնցընէ, եւ դուն իրեն պատիւը բոլորովին վրայէն կը վերցընես։ Առջինը հանգիստ եւ փափուկ կեանք մ'անցուցած չէ, ուստի այն պատիժներով քիչ կամ ոչինչ կը կրէ, բայց երկրորդը՝ փափուկ վարժած ըլլալով, նոյն պատիժն անանկ ծանր եւ անտանելի կ'ըլլայ, որ քանի մը ամսուան մէջ առողջութիւնն եւ կեանքն ալ կը կորսնցընէ։ Ուրեմն հաւասար յանցաւորութեան մէջ, եթէ նիւթապէս հաւասար պատիժ տալու ըլլաս, առ տուած պատիժդ կերպապէս հաւասար չէ, ուստի նաեւ անիրաւ է։ Գիտեմ որ, կը գտնուին ոմանք որոնց այսպիսի զանազանութիւն մը ջիղերնուն կը դպիչ եւ կը սկսին դիւահարի պէս աղաղակել, բայց աշխարհքս անդամ մը այսպէս շինուած է, ընկերական եւ ա-

ո.անձնական որպիսութիւնները մէկ մէկու հաւասար չեն, ուստի հարկ է իրերն անանկ ըմբռնել ինչպէս որ են, թէ որ կ'ուզենք արդարութեան՝ իր իրաւունքները պահել։ Ծառ աղեկ, ժամանակին խօսեցար, կ'ըսեն, ազնուապետութեան վրայ, Եւ ինչ համար ուիշոյ ու զիտ'որ չվերշուի հաստիւն անունիք։ Ընթերցող, աւելի դիւրաւ մարդիկ աշխարհքես կը վերցընես, քան թէ ազնուապետութիւնը։ Կ'իմանաս արդէն, որ ես հոստեղս ազնուապետութեան այլեւայլ կերպարանքներուն վրայ չեմ խօսիր, որով կրնայ երեւալ, հապա ազնուապետութեան վրայ ըստ ինքեան, այս ինքն է, մէկ կարգի մարդկանց վրայ, որն որ ընկերութեան մէջ ուրիշներէն վեր է։ Արդ՝ ընկերութիւնն առանց ասոր չիկրնար ըլլալ, ինչու որ նոյն իսկ ընութեան գործքն է, եւ ընութիւնը՝ որշափ քաղցր է իր գործքերուն մէջ, այնշափ ալ ազգուէ գործադրութեան մէջ։ Եւ իրաւոցնէ՝ գուն ինծի պատասխան տուր, բնական է, թէ չէ, որ ով որ մեծագոյն հանճար ունի, եւ նոյնն աղեկ բանեցուցեր է, նաեւ մեծագոյն բարիք եւ հարստութիւն ժողված ըլլայ, քան թէ ուրիշ մը, որ ոչ մեծ հանճար մ'ունեցեր է, եւ ոչ ալ ունեցածն աղեկ բանեցընել ուզեր է։ Ասիկայ չիկրնար ուրացուիլ։ Բնական է որ, ով որ հարստութիւն մ'ունեցեր է, նոյնն իր որդւոյն ալ թողու։ Աս ալ տարակուսի տակ չիյնար։ Կը տեմնես ուրեմն, որ բարեբարոյ՝ ժիր եւ առաքինի հարց ընտանիքներն աւելի աղեկ կը հոգացուին, եւ աղեկ հոգացուած ըլլալնուն համար, ուայծառութիւն մը եւ ուրիշներուն վրայ ազդեցութիւն մը կ'ունենան, եւ ահաւասիկ առաջին ազնուապետութիւնը, որն որ մինչև գեղացիներուն, արհեստաւորներուն, վաճառականներուն մէջն ալ կը տեսնուի, ուր աւելի հարուստ եւ աւելի բարեկեցիկ ըլլողը, աւելի ազդեցութիւն կ'ունենայ։

Բայց նաեւ պատուոյ եւ կարգի ազնուապետութիւնն ալ նոյնպէս բնական է։ Ինչու որ՝ բնական չէ որ, հասարակութեան օգնելու մեծագոյն յաջողակութիւն ունեցողը, միանգամայն մեծ փութով եւ իր ծանր զոհերովը նոյն հասարակութեան բարիք ընելու ջանացողը նոյն հասարակութեան հատուցում մ'ունենայ։ Նոյն իսկ հասարակութեան բարիքն ասիկայ կը պահանջէ, որովհետեւ ասով շատերուն գրգիռ կ'ըլլայ հասարակութեան բարիքը հոգալու եւ եթէ չենք ուզեր ընկերութեան մէջէն ուժիականութեան եւ գողութեան, առաքինութեան եւ մոլութեան, վարձքի եւ պատժոյ գաղափարները վերցընել, չենք կրնար աս բանս ուրանալ։ Արդ՝ աս վարձատրութիւնը վերջապէս ինչ բանի վրայ կրնայ կայանալ, բայց եթէ բարիքներու առատութեան, մեծագոյն յարգութեան, եւ քանի մը առաւելագոյն իշխանութեան վրայ ընկերութիւնը՝ վարձատրել ուզած մարդուն, ասոնցմէ զատ բան կարող չէ տալու. եւ երբ որ ասոնք ումանց կը չնորհէ,

ահաւասիկ յառաջ կու դայ պատույ ազնուապետութիւնն
եւ կարգի զանազանութիւնը:

Ինչ որ հայր մ'արդիւնաւորած է, չիկրնար, զանե
մէկ մասը, իր որդւոյն շձգել, եւ ասիկայ' թէ նոյն իսկ սկիա-
կանութեան իրաւունքը կը պահանջէ, որ ամեն մարդ իր ու-
նեցածը տրամադրէ ի շնորհս որուն որ կ'ուզէ, եւ թէ կրնայ
ըլլալ որ, արժանիք ունեցող հօր մ'արժանաւոր վարձը
տրուած չանպուի, թէ որ նոյնը իր որդւոցն ալ չանցնի:
Ահաւասիկ ժառանգական արտօնութիւնն: Չեմ ուզեր ըսել,
թէ առանց պատույ անուն մ'ունենալու, մինակ մեծագոյն
հարսաւութիւն ունենալէն յառաջ եկած խարութիւնը, չառ
գերգասատաններ ուրիշներէն աւելի վեր կը բարձրացընէ. ինչ-
պէս տեսնուած են վենետիկի եւ ճենովայի հասարակապե-
տութիւններուն մէջ, եւ հիմայ Ամերիկա՝ Միարանեալ Նա-
հանգներուն մէջ կը տեսնուին: Աս իրաց ընթացքին մէջ
կրնայ, սոյցդ է, եղծում մտնել դործագրութեան առեն,
կամ շափէ դուրս վարձատրութիւն ընելով, կամ մէկու մը
տրուած առաւելութիւնը ուրիշի մը ծանրութիւն տալով, եւ
կամ ուրիշ պատճառաւ. բայց երբեմն պատահած զեղծմունք-
ներն արտօնութեանց արդար եւ իրաւացի ըլլալը չեն դա-
զրեցըներ:

Գ. Բայց ամենէն աւելի ստահակերը խռովողը, եւ ո-
րուն համար որ այնչափ աղմուկ կը հանեն, ԵԽԵՂԵՒԱ-
ԴԻՆԻ ԱՐԱԿԱՆԱՐԴՈՒՆԻՒՆ ըսուածն արտօնութիւնն է. այս-
ինքն այն առաւելութիւնը, որ կղերականաց կարգն իր ա-
ռանձին առեւանը կը կանչէ եկեղեցական անձանց եւ իրաց
դատերը, կամ ինչ որ ասոնց կը վերաբերին: Արդ՝ կը համա-
րիս որ այնչափ աղմուկ յուզելու պատճառ ունին: Թէ հաւ-
արդն եւ թէ միարը հաւասարապէս զիրենիք կը դատապար-
տեն: Հարկաւորութիւն չունիմ հոսուեցացոցնելու, թէ Յիսուսէ Քրիստոսէ հիմնագրուած Եկեղեցին կցած է, եւ
թէ աս Եկեղեցւոյն մէջ ճշմարիտ իշխանութիւն կայ հաւ-
ացեալները հոգեւոր վախճանի մ'առաջնորդելու, որ է յաւ-
իսենական փրկութիւնը, եւ առաջնորդելու Յիսուսէ Քրիս-
տոսէ սահմանուած որունքն միջացներով: Աւզզափառ վար-
դապետութիւնն ասիկայ խնդրոյ տակ շիճգեր: Աս ենթագրե-
լէն ետքը՝ կը հարցընէմ ես բարեմիս ընթերցողին. որո՞ն կը
վերաբերի դատաստան ընելն ան բաներուն վրայ, որ նոյն ՀԵ-
ՆԻՆՅՆ, եւ նոյն ՖԼԵՇՆԵՐԱՆ կը վերաբերին, բայց եթէ այն իշ-
խանութեան, որ նոյն միջացներուն եւ վախճանին մինակ ձևնշ-
ցողն է, եւ Յիսուսէ Քրիստոսէ ասոնց աւանգապահ գրաւած է:
Թէ դառ մ'անիկայ պէտք է ճանշնայ, որն որ անոր գիտու-
թիւնն ունի, ասիկայ յայտնի բան է, եթէ չենք ուզեր նորաձեւ
իրաւագիտութիւն մը հնարել, այս ինքն թէ մէկը դատաստան
ընէ չճանշած նիւթի մը վրայ: Թէ մինակ Եկեղեցին է այս

հանչցողը, հաստատուն կը բռնենք ցորչափ որ աշխարհական Տէրութիւնը չ'ապացուցաներ որ իրեն յանձնուած է քրիստոնէական յայտնութեան աւանդը: Յիսուս Քրիստոս այս իշխանութիւնը յայտնապէս Եկեղեցւոյ աւանդած ըլլալուն, կը վկայեն աւետարանը, աւանդութիւնը, Հարը, Արդապետք, միտքն ու առողջ մոտածութիւնը: Եթէ Եկեղեցին ընկերութիւն մըն է, ի հարկէ կարողութիւն ալ պիտօր ունենայ իր բաները կարգաւորելու: Եթէ Եկեղեցին հեղինակութիւն մ'ունի, հարկ է որ նոյնը բանի մը մէջ գործածէ: Արդ ինչպէս պիտօր գործածէ, եթէ նկատմամբ ան բաներուն, որ իր Հեթանին եւ Քրիստոսէ սահմանուած հիշուերան կը վերաբերին, ոչ սորգեցնելու ամոռ մ'եւ ոչ ալ վճիռալու ատեան մ'ունենայ:

Լաւ զիտեմ, որ աստուածացեալ- Տէրութեան կողման կիցները պիտօր ըստն, թէ Եկեղեցւոյ իրեն սեպհականել ուզած դատերուն մէջ քննուած բաները զուտ նիւթական առարկաներ են. նիւթական է տաճարը, նիւթական է ամուսնութիւնը, նիւթական են բարերարութիւնները: Բայց ասանկ խօսողը՝ ինքն ալ քիչ նիւթական պիտօր շըլայ. ինչու որ թէպէտ եւ սույզ է որ ան առարկաները բնական երեւոյթին նոյնելով նիւթական են, բայց ուղղափառն ասոնց վրայ Եկեղեցւոյ բան մը չիհարցըներ, բայց եթէ հօգեւորին նկատմամբ: Չիհարցըներ ոչ քարերուն վրայ որոնցմով տաճարը շնուռած է, ոչ սերնդեան բնական օրէնքներուն նկատմամբ, եւ ոչ ալ բարերարութեանց դաշտերը սերմանելուն եղանակին վրայ, հապա՞ կը հարցընէ, թէ ինչպէս տաճարի մէջ քարոզատութիւնը պէտք է ընդունիլ, թէ ինչպէս ամուսնութեան դաշնիքը պէտք է գնել, որ Քրիստոսի խորհրդոց հիմնագրին կամացը համաձայն ըլլայ, կը հարցընէ թէ, իր գտնուած որպիսութիւններուն, կամ գործածած պաշտօնին մէջ, եւ կամ նոյնին հանդերձաւորութիւնն ընդունելէն եոքը, կրնայ արգեօք աղքատաց ստացուածքը վայելել նոյն բարերարութեանց մէջ: Թէ որ աս նիւթերուն մէջ աշխարհական տեսուշ մը վճիռ տալուզէ աս պատճառանքով, որ Եկեղեցին քարէ է, բարերարութիւնները հողէ են, ամուսնութիւնը բանաւոր անասուններու է, ինք զինքը ապշտութեամբը տաղուկալի կ'ընէ. վասն զի զիտուած Հեթանը գործածուած Նի-Ռին շիրոնալով զանազանել, տիմարութեամբ նիւթականը հօգեւորին հետ կը շփոթէ: Ասոր համար, թէ որ չենք ուզեր թանձր մոլորութեան մէջ իյնալ. հարկ է որ, ինչպէս կրկին իշխանութիւն կ'ընդունինք, ասանկ ալ կրկին առարկայ ճանշնանք, որոնց վրայ իշխանութիւնն ի գործ կը դրուի: Ուստի ինչպէս երկու իշխանութիւններն ալ իրաւունք ունին վախճանին ուղղելու ուղղափառ ազգի մ'ամրողջ բազմութիւնը, նոյնպէս երկուքն հաւասար պարտաւորութիւն ունին իրենց վախճանին

նկատմամբ գատաստան ընելու . ոչ աշխարհական գատառը կրնայ հոգեւոր վախճանին նկատմամբ վճիռ կորել , եւ ոչ ալ եկեղեցական դատաւորը ժամանակաւորին նկատմամբ . ուստի՝ հարկ է որ միշտ երկու դատաստաններ , երկու զանազան առեաններ գանձուին :

Բաց ասկից՝ յայտնի խօսինք , ինչո՞ւ առեւորական , ծովական , եւ զինուորական զատ զատ առեաններ կ'ուզես : Պատճառը խիստ յայտնի է , վասն զի առանձին հմտութիւն կը պահանջուի աղեկ դատաստան ընելու վէճերու մէջ , որ կը պատահին առուտուրի , նաւարկութեան , եւ պատերազմական բաններու նկատմամբ , եւ հաւանական չէ , որ հասարակ դատաստրները ճանչնան աս ամէն նիւթերը , որ այնշափ մէկը մէկալէն տարրեր են : Շատ աղեկ , եւ խիստ իրաւացի է , որ ասանկ ալ ըլլայ , որովհետեւ ամէն պարագաները մէկ տեղ տանելով ծիծաղական եւ այլանդակ բան է , որ մէկը դատաստան ընելու ելլէ այնպիսի դատի մը մէջ , զոր շիճանչնար : Բայց ան ատենը , անկեղծութեամբ պատասխան տուր , աս պատճառը հազար անգամ աւելի շնչօրեր նոյն իսկ եկեղեցական դատերուն համար ալ : Եթէ հասարակ դատաւորը միշտ բաւական շիհամարուիր աշխարհիս զանազան արհեստները ճանչնալու , Եկեղեցական նիւթերը ճանչնալու միշտ բաւական պիսո՞ր ըլլայ : Կրնայ ան աստիճանի հիմնովին ճանչնալ հաւատոյ վարդապետութիւնները , խորհուրդները , հրահանգները , բարոյականը , եւ այն ամենայն որ սուրբ կանոններուն կը վերարերին , որ սուրբ մօլորութեան մէջ չգլորի : Իսկ եթէ՝ աս դիտութիւնը չունի նէ , ինչպէս կրնաս զուն զինք դատաւոր գնել : Կը վախնաս քիչ մը ստակի մրրալից շահերը դատաստանի մը ոգիառութեանը զոհ ընելու , եւ ասոր համար ալ քու այնշափ պանծալի հաւասարութիւնդ կ'եղծանես եւ չես վախնար ուղղափառ ժողովրդեան մը աւելի եւս ծանրագոյն շահերը վտանգի մէջ գնելու , ինչպէս են իր հաւաքին մաքրութիւնը , բարոյականի , հրահանգաց , եկեղեցական օրինաց պահպանութիւնը տղէա ատենի մը դատաստանին տակ ձգելով : Բաց ասկից՝ այն երկիրներու մէջ , ուր հաւասարութիւն կը զօրէ , կրնան դատաւորի պաշտօնները խղճիւ եւ հոգւով կորուած մարդիկ , մինչեւ բողոքականներն . ու հրեաներն ալ ձեռք ձգել . եւ ասոր Եւրոպայի մէջ բազմաթիւ օրինակները չունինք : Արդ՝ կ'աղաջեմ , (քիչ մը մէկդի ձգէ կրից նախապահարմունքները) իմաստուն , խոհեմական , իրաւացի կ'երեւայ քեզի , որ այսպիսի անձինք վճիռ տան եկեղեցական դատերու մէջ , եւ որոշեն , օրինակի համար , թէ աս կամ ան եղանակաւ եղած ամուսնութիւնը խորհուրդ մըն է , թէ աս կամ ան պայմանով արուած հանգերձաւորութիւնն օրինաւո՞ր է , եւ ուրիշ ասանց նման բաններ : Ասոր անիրաւութիւնը նոյն իսկ կոյրերուն աշքին ալ կը զարնէ :

Եւ ասիկայ անանել նշմարիտ բան մըն է, որ նոյն իսկ հանդիպութիւնները հանդիսական՝ բայց անժխտելի հակառակախօսութեամբ՝ պարտաւորեցան հաստատել արտօնացեալ ատեանները, այնչափ գէմ խօսելէն ու գործելէն ետքը: Քսակը գլխաւորաբար աշխարհքիս տեսուշներուն համար միշտ հոգ պատճառող գործողութիւն մըն է տեսակ մը երկիրներու մէջ, որոնք ազատորեն եւ ըստ հաւասարութեան կը կառավարուին. եւ ահաւասիկ անոր սիրոյն համար շատ մը տնտեսական ատեաններ դրուած են, ինչպէս որ առանձնական քամիին նպաստելու համար ալ վաճառականութեան ատեաններ հաստատուած են: Ինչ որ վաճառականաց քսակը կարող եղաւ ընել, նոյնը զինեալ զօրութիւնն ալ կրցաւ ընել, եւ այսպէս ծովական տեսչութիւնն եւ զինուորութիւնն իրենց առանձնական ատեաններն ունեցան: Իսկ ծերակըսը, ատեակալները, եւ Ա-հ-ո-դ-ր ժաշուդդիոն պատգամաւորները: Մտածէ մըմը, թէ ասոնք, է Շ-րհ-ց-ն Ա-ս-տ-ո-ն-ց թագաւորներուն յաջորդները, յանձն կ'առնուուին արդեօք ողորմելի մահկանացուաց մնացորդ բազմութեան մէջ խառնուիլ: Պատգամաւորն Ա-բ-ռ-ն-բ-ռ-ը-լ-է հրատարակուեցաւ, թէ զինքը պատգամաւորաց սենեակը աշխարհական բազկի շիյանձներ նէ. այսպէս, թէ պաշտօնեաներուն եւ թէ ծերակոյաբն համար ալ նոյն իսկ ծերակոյաբն մէջ արդարութեան ատեան մը դրուեցաւ, եւ առ բացառութիւնը օրինաւոր ընելու համար յառաջ բերուեցաւ ժողովրդեան հարկաւորութիւնը, որոն որ օգուտն աս Ա-բ-ռ-ն-բ-ռ-ը-լ-է նէ կը յառաջացընէին: Մեծանուն առ լա թուր սպարապետը աս բանս Փիէմոնթի ծերակուտին խորհրդածութեանը յանձնեց սքանչելի յայսարարութեամբ մը, երբ որ նոյն ծերակուտին մէջ եկեղեցտիկան ատեանը վերցընելու վրայ կը խօսուէր: Ան ատեանները, ըստ առ լա թուր, մեր երկրին մէջ չօրս արտապոյ կարգի գատասահանարաններ կային. պատերազմի խորհուրդը, ծովապետութեան խորհուրդը, վաճառականութեան ատեանները, եկեղեցտիկան ատեանները: Առջ երեք ատեաններուն դործողութիւնը գրեթէ երկուհարիւր հազար անձանց վրայ կը տարածուէր, չորրորդինը չորս կամ հինգ հազար եկեղեցտիկանաց վրայ: Առկից զատ աս խորհրդածութիւնն ալ ըրաւ, թէ առջի երեքը կառավարութեան ձեռքն էին, որովհետեւ Տերութեան բաներու կը վերաբերէին, իսկ վերջինը դաշինք մըն էր, որ նուազ խօսելով, վեհ եւ պատկառելի իշխանութեան մը հետ դրուած էր: Ինչո՞ւ ուրեմն աս Անոնի ջնջուեցաւ, եւ մէկալները պահուեցան: Ո՞ւր կը մնայ ուրեմն ամէն քաղաքցւոց հաւասարութիւնը օրինաց առջեւը: Ի՞նչ է աս այլանդակ հակառակախօսութիւնը:

Աղէկ գիտեմ, ասոր ինչ պատասխան պիտ' որ աան. թէ պատգամաւորը, պաշտօնեան, ծերակուտի անդամները

այնպէս հարկաւոր անձինք են հասարակաց բարւոյ, որ իրենց համար անբռնաբարելիութիւնը հարկ մըն է: Թշուառական են, թէ որ ասանկ կը պատասխանեն: Ինչու որ՝ միթէ հազար անդամ աւելի հարկաւոր չէ՞ ժողովրդապետութեան՝ իր ժողովրդապետը, հիւանդանոցին՝ իր մատուանապետը, վարժարանին իր տեսուչը, թէ մի մը՝ իր եպիսկոպոսը: Գուցէ թէ այն յարգութիւնը հարկաւոր կը համարին այն արժանապատութեան որ վրանին կը կրեն: Բայց թէ կ'ուզէք յարգութիւն ցուցընել արժանապատութեան՝ ինչու հաւասարութեան վրայ կը խօսիր: Բաց ասկից քահանայական վեհ արժանապատութիւնը հարիւր անդամ աւելի պատկառելի չէ՞ մի: Գիտենք, որ Յիսուս Քրիստոս աշխարհը եկաւ ճշմարիտ կրօնը հաստատելու, եւ ուզեց Եկեղեցի մը, որուն մէջ պաշտօններու եւ պաշտօննեաներու զանազանութիւն ըլլայ: Ուզեց, որ ոմանք հրամայեն, ոմանք ալ հնազանդին, ոմանք սորվեցընեն եւ ոմանք ալ սորվին: Աս վախճանաւ ոմանց մասնաւոր իշխանութիւն տուաւ եւ իրենց վրայ ներքին որպիսութիւն մ'ալ աւելցուց, այսինքն է գերբնական շնորհը մը. որն որ ուրիշներուն զլացաւ: Աչ ամէնքն առաքեալ են, ոչ ամէնքը վարդապետ են, ոչ ամէնքը մարդարէ են, կ'ըսէ Ս. Պօղոս, բայց շնորհաց բաժիններ կան, այնպէս որ մէկը մէկաշներէն վեր է: Արդ՝ աս բաժինը, եւ աս բարձրացումը դնելէն ետքը, զօրն որ Յիսուս Քրիստոս հաստատեց եւ զորն որ ուզզափառ մը շիկրնար ուրանալ, ինչու քահանաներն ալ պիտ' որ շունենան գոնէ վերը յիշուած անձանց հաւասար իրաւունք մը՝ մասնաւոր ատեաններու մէջ դատուելու: Քահանաները քրիստոնեայ ժողովրդեան ճշմարիտ հայրերն են, ուստի բնական է, որ անոնց առանձին յարգութիւն մ'ունեցուի: Քահանայը են Աստուծոյ կենդանոյ, եւ բնական է որ Աստուծոյ ակնածութիւն մ'ըլլայ, որուն որ կը վերաբերին: Իրենք մասնաւորապէս Յիսուսէ Քրիստոսէ ընտրուած են, եւ անկից մասնաւոր շնորհքներու օրհնութիւնն ընդունած են, եւ ինչու մասնաւոր կարգաւորութեանց տակ պիտ' որ չըլլան, զորոնք իրենց համար տուած է: Ինչու ուրեմն անբնական պիտ' որ համարուի, որ քահանայ մը, որն որ հաւատոյ աչքին առջեւը արժանաւորութեամբ, շեմ ըսեր վաճառականները, զինուորականները, խորհրդանոցի պատղամաւորները, հապա նոյն իսկ թագաւորները, ինքնակալները կը զերազանցէ, ուզզափառ երկրի մը մէջ, այսինքն է երկրի մը մէջ ուր այս արժանաւորութիւնը ճանշցուած է, նաև դատաստանական ատենի մէջն ալ առաւելութիւն ունենայ, որ հան դատուի: Ուրեմն շարդարանար հաստարախանիքուն անիրաւութիւնն ու անամօթութիւնը, եւ ոչ անոնց առջեւն իսկ, որոնք շեն ուզեր տեսնել ասոնց այն խորին կեղծաւութիւնը, որով ի վեաս Եկեղեցւոյ կը քարոզեն հաւա-

սարութիւն մ'ու չեն ուզեր ուրիշ հազար դէպքերու մէջ պահել, ուր որ պահուելու մեծագոյն պատճառներ կան: Հաւասարութեան քարոզիչները հաւասարութիւնը ստուգիւ բարիք մը համարելու ըլլային, նոյնն ամենուն ալ միօրինակ կը չնորհէին, եւ միշտ կը չնորհէին, եւ աւելի ան նիւթերուն մէջ, որ իրենց իշխանութեանը կը վերաբերին, եւ իրենք առաջնուը կ'ըլլային նոյն հաւասարութեան գլուխ ծռելու: Բայց թժէ այսպէս ընելու ըլլային, շատ շուտով միտքերնին կը փոխէին: Խնձու որ՝ անմիջապէս ձեռքով կը չօշափէին ան ամէն սխալմունքներն եւ ամէն ծաղրական գործքերը, զորոնք կը դործեն անտեղեակ դատաւորները շհասկրցած դատերնուն մէջ: Որչափ որ խղճմտանքնին ալ պակսած ըլլար, կը զգային, թժէ մարդիկ որպիսի մեծ վտանգի մէջ կը դնեն իրենց խիղճը: Երբ որ Աստուծոյ եւ Եկեղեցւոյ հրամանաց գէմ վճիռ կը կտրեն: Փորձով կ'իմանային թժէ, իր առաւելութեանց եւ կարգաւորութեանց մէջ այնշափ տարրեր եղող ընութիւնը մէկ կաղապարի վրայ ձեւացընելը բոլորովին բնութիւնը շնանշնալ ըսելէ, եւ զմարդիկ անիմանալի բռնաւորութեամբ զիրուկոստէսի անկողնոյն¹ վրայ դնել է. կ'իմանային թժէ, հին' բայց յաջորդաբար նոր յաւելուածներով յառաջացած ընկերութիւն մը, առանց անիրաւութեան չիկրնար զրկուիլ այն իրաւունքներէն (յիմարութեամբ արտօնութիւններ կը կոչուին) զորոնք՝ իւրաքանչիւր մասները՝ իրենց ընդունուելու ատենը՝ իրեւ պայման դրած են: Կ'իմանային, թժէ կառավարողներն ընկերութեան կարգադրիչներն են, բայց ընութեան վրայ իրաւունք շունին եւ ոչ ալ բռվանդակ մարդկային ազգն իրենց նեղ եւ շատ անգամ յիմար ըղբղին կաւտինեան լուծին² տակէն անցընելու: Կ'իմանային, թժէ արդարութիւնը, կարգը, ընկերութիւնը նոյն օրը ծնած չեն, որ օրն որ իրենք աշխարհքիս լցուց տեսան, ուստի եւ իրենց չէ մնացեր նոյնն առջի անգամուն կանգնել: Այս ամենայն, եւ ասոնցմէ զատ շատ ուրիշ բաններ պիտ' որ իմանային, թժէ անգամ մը հաւասարութիւնը իրենց վեհ անձին վրայ ալ տարածէին այն պզտիկ բռնաւորները, որ հիմայ աղանդաւորներու հնարքով եւ քանի մը գինուոյ սրուակներու միջոցով անարդին ընտրութիւն մը ձեռք բերած են, եւ պատուաւորներուն ամժոռը նստած՝ կը

¹ Պրոկոստէս հողակաւոր աւազակ մըն էր, կ'ըսէ առասպելը, որ Աստիկէի մէջ ճամբրոդներու դարան կը դներ, բանելն եռը անկողնոյ մը վրայ կը պառկեցընէր, եթէ հասավին անկողնեւն երփայն էր՝ գուրծ մնացած ճամբ կը կորէր, թէ կարճ էր՝ բռնութեամբ կը քաշէր կ'երկըցընէր:

Թուրքիանէւլ:

² Ասպուայի ու բննեւնոսի մէջն է կաւոփնեան կիրճը, ուր Հռոմոցեցիս նեղ մտնելով՝ պարսաւորեցան թշնամնաց առջին զէնընկէց անձնատուր ըլլալ, եւ հօն՝ թշնամիներէն կանգնուած կախազնի կամ լուծի մը տակէն անցնիլ մէծէն մինչեւ պպտիկը:

Թուրքիանէւլ:

Հպարտանան: Բայց որովհետեւ ասիկայ չեն ըներ, եւ պարզամիաները խարելով կը շատանան, այսպէս չեն ճանչնար թէ որպիսի այլանդակ բան է, եւ ինչ մեծ յանցանք է իրենց քարոզած հաւասարութիւնը:

Այսու ամենայնիւ թէ որ միսիթարութին, վասնգի նոյն հաւասարութեան մէջ, որ կը յառաջացընեն եւ նոյն իրաւունքներու մէջ, որ կը բռնարարնեն, արժանաւոր հատուցումը պիտի ընդունին: Չէմ ուզեր ասով Եկեղեցւոյ հարուածները նշանակել, որոնք՝ որչափ ալ անարդուած ըլլան, գեռիրենց զօրութիւնը կ'ազգեն, վասն զի դիտեմոր աս պարոնները յանդգնութեամբ ասոնք բանի տեղ չեն դներ: Բայց կ'ուզեմ յիշեցընել, թէ օրինակ կու առն ժողովրդեան, որ իրենց առաջնորդներուն վրայ տեսածնուն պէս իրենք ալ հաւասարութիւն ընեն: Ստուգիւ՝ մէկ դարէ վեր ապստամբներուն բոլոր ջանքերն, աղանդներն ու դադանի ընկերութիւնները, ուրիշ բանով այնչափ վեաս շտուին իշխանաց եւ օրինաւոր կառավարութիւններու դատին, որչափ Եկեղեցւոյ դէմ ըրած սրբապիղը յափշտակութիւններովը: Ասոնք՝ Եկեղեցւոյ մէջ Քրիստոսի իշխանութիւնը չընդունեցան, եւ ժողովուրդներն ալ ըսին, ինչո՞ւ ուրեմն մենք ալ ձեր իրաւունքը պիտ'որ ճանչնանք: Թէ իշխանի մը օրինաւոր է Եկեղեցւոյ դէմ ապստամբիլը, ինչո՞ւ մեզի պիտ'որ արգելուի: Անիկայ իրաւունք չիցարգեր, ահաւոր թնդանութիւններն իրեն օգնական ունենալով, մենք ալ զինք բանի տեղ չենք դներ հրապարակներու եւ պատնէներու օգնութեամբ: Անիկայ յափշտակելու համար բանութիւն ի դործ կը դնէ, ուրեմն ինքն ալ բռնութիւնն օրինաւոր միջոց կը սեպէ նպատակին հասնելու: Ով որ սկիզբ մը կը դնէ, բանաւորապէս չիկրնար տըրանիալ թէ ուրիշ մ'ալ անկից հետեւութիւններ կը հանէ: Այս՝ խել մ'ատեն է, որ առ հետեւութիւնները հանելու սկած են: Բայց եթէ առ համարն իրենց բաւական չ'ըլլար նէ, Աստուած ուրիշ համարներ արդէն պատրաստեր է:

Կնքենք ուրեմն խօսքերնիս թէ, որպէս զի մէկը կարող ըլլայ եկեղեցական ատենին կարծուած անիրաւութեան դէմ այնչափ ազմուկ հանել, հարկ է որ, չճանչնայ իր սեպհական հաւատորը կամ նոյնն ուրանայ, հարկ է որ ինք իրեն դէմ հակառակախօսութեան մէջ իյնայ, հարկ է, որ բնական մոտաց լոյսը ուրանայ, որն որ առ բանիս բոլոր պատշաճութիւնը կը ցուցընէ, եւ հարկ է վերջապէս, որ հասկըցած ըլլայ այն ամենայն, ինչ որ Եկեղեցւոյ իմաստութիւնն եւ ազգաց բարեպաշտութիւնն այնպէս ազէկ իմացեր, եւ միարան հաւանութեամբ հաստատեր էին, թէ մարդկան եւ թէ Աստուծոյ իրաւունքը պահէլու համար: Ինչո՞ւ որ բնական ըլլայ չիկրնար այնչափ ոլաշտուններու, խնամակալութեանց, պարտաւորութեանց եւ իրաւանց միաւորիլ չմերժել, եւ բարձրաձայն

շդասապարտել, ուր որ մարդկան գործողութիւններն այնշափ տարբեր են, եւ այնշափ տարբեր եղանակաւ ի գործ կը դրուին: Ընկերութիւնը չէր կրնար կենալ, ինչու որ ինչպէս անդամներու զանազանութիւն չեղած առջ մարմին մը կարելի չէ, այսպէս կարելի չէ ընկերութիւն մը, ուր որ պաշտօններու, աստիճաններու, եւ որպիսութիւններու զանազանութիւն չկայ: Աւզգափառ կրօնն իր բնաւորութիւնը կը կարսընցընէր, վասն զի եթէ զանազան առաւելութիւնները, այլ եւ այլ պաշտօնները, եւ դլաւորաբար իշխանութեան գործածութիւնը, զորն որ Յիսուս իր Եկեղեցւոյն մէջ հաստատեց, վերցուելու ըլլան, ալ Յիսուսի հիմնածը շիմնար: Ահաւասիկ ուր կը հասցընեն բաները այն ամրարիշանները, որոնք եկեղեցական ատեանը Ծննդել կ'ուզեն: Աս է ուզածնին բնութեան անուամբը, բայց չեն տեսներ որ նոյն իսկ բնութիւնն է առաջին գէմ գարձողը. աս է ուզածնին ընկերութեան անուամբը, եւ ընկերութիւնը կը բազոքէ, որ առանց եկեղեցական ատեանի շիկնար կենալ՝ կարդ ու կանոն պահելով. աս է ուզածնին նաեւ քրիստոնէութեան անուամբը, եւ քրիստոնէութիւնն իր վարդապետութիւններովը, եւ իր բանադրանկներովն ալ կը յայտնէ, թէ կ'ուզէ նոյնը պահել: Ասոր համար՝ եթէ ըստ պատահման հանգիպէլու ըլլաս որ մէկը որինէ որդժունիւան գէմ խօսի, եւ օրինաց առջև ամենուն հաւասար ըլլալու վրայ պարծի, դուն մէյմը երեսը նայէ, եւ խզմա իբրեւ խենդի մը վրայ, որ կը խօսի եւ կը հայհոյէ բանին գէմ, շնանչցած. եւ եթէ խտալիա ճամբորդութիւն ընելու ատենդ, քաղքէ մ'անցնելու ըլլաս, ուր բուրգի կտոր մը կանգնուած է, որ եկեղեցական ատեանի Ծննդուիլը կը յիշեցընէ, դուն անիկայ ալ աշքէ անցուր, իբրեւ յիշաւակարան մը, զորն որ կամ ժողովուրդն իր մոլեգնութեան մէջ, եւ կամ, չէմ կրնար ըսել, աւելի տղէտ թէ ամրարիլու կողմանկցութիւն մը կանգնած է, մեծ մասին անփորձութիւնը, եւ շատերուն ալ ծանծազամութիւնն օգնական առնելով, որուն համար լաւագոյն ժամանակի մէջ ամընալէն երեսը պիտ' որ գոցէ:

Գ Լ Ա Խ Խ Խ Բ .

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՎԵՀԱՊԵՏՈՒԹԻՒՆ :

Ա. Ժողովուրդը վեհապետ է: — Բ. Աստուածաբաններն ալ նոյնը կ'ըսեն:

Այլ եւ այլ հաւասարութեանց մէջ, որոնց վրայ նախընթաց գլխոյն մէջ խօսեցանք, հաւասարութիւն մ'ալ կայ, որուն վրայ արժանի է, որ մասնաւոր խորհրդածութիւն ընենք, վասն զի ուրիշ հաւասարութիւններէն շատ աւելի ան-

կարգութեանց պատճառ է, իշխաններն ու ժողովուրդները, թագաւորներն ու հպատակները, ստորիններն ու վերինները, զամենքն ալ հաւասար բռնելով։ Ասով իշխանութեան սկիզբը վերցուած, սպատամբութեան իրաւունքը հաստատուած Կ'ըլլայ, ընկերութիւնը տակն ու վրայ ընելու, եւ երբեք վայրկեան մը հանգարտութեան մէջ չնդելու սկիզբը կը դրուի։ Արդաս նիւթիս վրայ՝ իր հարկաւորութիւնը մտածելով՝ երկայն ձառ մը դրելը շատ պատշաճաւոր կ'երեւար, բայց՝ իմ կամքս հառեր դրել չէ, հապա ամենէն հասարակ գժուարութիւններու քանի մը պատասխան տալ։ Այսպէս բաւական կը համարիմ ան խօսքերը քննութեան առնելու, որոնք աւելի ճշշմարտութեան երեւոյիթ մ'ունին։

Ա. Առաջինն է այն ռամկական առածը թէ ժողովուրդը վեհադիր է, ուստի իրեն կ'ինայ հասարակաց բաներու խնամակալութիւնը, կրնայ մերժել իշխանները, եթէ իրեն քմացը համաձայն չեն, մինչեւ զենքով ալ իրենց գէմ կրնայ ելլել։ Արդ՝ ով ընթերցող, աս առածին մէջ բովանդակուած երկդիմի եւ վտանգաւոր իմաստը մեկնելոս յառաջ, կը հարցընեմ քեզի, դուն քեզմէ շուտ մը, չեմ ըսեր քու ուղղափառ հաւատքովդ, հապա քու ուղիղ դատմամբդ չես գտներ, որ ասոր մէջ մեծ ստութիւն մը պահուըտած ըլլայ։ Իրաւցընէ, թէ որ ստոյդ ըլլար այն խօսքը, ալ աշխարհքիս վրայ ամենեւին կառավարութիւն չէր մնար։ Երեւակայէ, թէ որ կ'ուզես, միապետութիւն մը, սակաւապետութիւն մը, կամ նաև ռամկապետութիւն մը, որոնք ան ձեւերն են, որոնցմէ մէկուն կամ մէկալին ամէն տեսակ կառավարութիւնները կը վերաբերին, բայց ամենուն մէջն ալ միշտ հարկաւոր է մնայուն իշխանութիւն մը։

Թէ որ վեհապետական իշխանութիւնը՝ իր ամէն իրաւունքներովը՝ ժողովրդեան վրայ է, ինչպէս հիմայ կը հրատարակուի, կրնայ աս ժողովուրդն ամէն բոսէ ըսել հասարակապետութեան գահէրեցին, աւագաց ժողովքին, կամ բացարձակ կամ սահմանադրաման թագաւորին, որ ելլէ երթայ։ Ասձիրքն իր վեհապետական իշխանութիւնը չիկրնար զացուիլ։ Եւ ինչ որ այսօր կ'ընէ, կրնայ նոյնը վազն ալ ընել, ինչու որ ցորչափ որ ատենակալը պաշտօնին մէջն է, կրնայ միշտ իր իրաւունքները բանեցընել։ Արդ՝ որովհետեւ աս վեհապետը շարժելու, անոր բան մը ուզել եւ դարձեալ շուզել տալու համար բաւական է որ ռամկավար մը չորս հինգ իմաստակութիւններ հրատարակէ, ինչպէս փորձն եւ ամէն պատմութիւնները կը ցուցընեն, անոր համար ընկերութիւնն երբեք ուրիշ բան չունենար, բայց եթէ ապստամբութիւններ եւ աղմուկներ, զարն որ հարկաւորութիւն չունինք երեւակայելու, վասն զի արդէն փորձով կը տեսնենք։ Աւստի՛ զով կրնան համոզցընել ատնիք, որ Աստուած՝ ընկերութեան, կարգի, խալա-

դութեան հաստիչն այսպիսի զարհուրելի անկարգութիւն մը հնարած ըլլայ:

Բաց առկից՝ ինչպէս կընայ յայտնի շտեանուիլ, թէ ժողովրդական վեհապետութիւնն ուրիշ բան չէ բայց եթէ մասց կեղծիք մը, երբ որ իրաց ընթացքը, բնութեան զօրութիւնն ամէն ատեն տեղ նոյնը հաստատութեամբ մերժած է: Որպիսի երեւակայութիւններով եւ ենթագրութիւններով ասիկայ հնարաւած է: Միթէ գտնուած է երբեք ժողովուրդ մը, ազգ մը, ուր ժողովուրդը պարտաւորուած չըլլայ ըստ մասին երկիր գործել, ըստ մասին արհեատ բանեցընելու, եւ ամէնքն ալ միշտ հպատակ ըլլալու քանի մ'ընկերութիւնը կառավարող անձինքներու: Ըստէ թէ մարդկային ազգն երբեք բան հասկցած չունի, եւ թէ բնութիւնն երբեք ի գործ դրած չէ այն կարգաւորութիւնները, որ իրմէ բիսած են: Տղայական է, ծաղրական բան է, մանաւանդ թէ, թշնամանք մը, նախատինք մըն է, ինչու որ՝ զոնէ ժողովրդական վեհապետութեան հրատարակուելէն եարը, ժողովուրդը պէտք էր նոյնը գործադրելու սկսիլ: Այսու ամենայնիւ շատերը քեզի կը զրուցեն, թէ երբեք ժողովուրդն այնպէս ողորմելի հպատակ եղած չէ, ինչպէս իր վեհապետութիւնը հրատարակուելէն եարը: Եւ ասոր փորձերը ձեռքերնին է բայց ստուգիւ ոչ որ կարող է ուրանալ որ, աս վեհապետ ժողովուրդը (իր վեհապետութեան հրատարակուելէն եարն ալ) եթէ կ'ուզէ ուսել, հարկ է որ աշխատի եւ քրանի. թէ կ'ուզէ խմել, հարկ է որ վաստրկի. թէ որ կ'ուզէ հագուիլ, հարկ է որ ստանայ. թէ որ զենքի կանչուելու ըլլայ, պէտք է զինուորի. եթէ տուրը վճարելու ժամանակը հասնի, պէտք է որ վճարէ: Ի՞նչ տեսակ վեհապետութիւն է ասիկայ, որ միշտ ուրիշ հպատակ է. Ի՞նչ տեսակ վեհապետ է անիկայ, որ երբեք ուրիշ յատկութիւն մ'ունեցած չէ, բայց եթէ հպատակիլ: Այսպիսի բաներ զրուցելու համար՝ պէտք է կատարեալ փելխոփայ ըլլալ:

Աս պատճառները բաւական են ցուցընելու, թէ առկարծուած վեհապետութիւնն առասպել մըն է, այսու ամենայնիւ՝ որովհետեւ ժողովրդական վեհապետութիւնը ժամանակիս ամենածանր հիւանդութիւնն է, եւ աս հիւանդութենէ ոչ միայն ռամբկ յեղափոխականները, այլ նաև իրենց ազնուականները մինչեւ նաև տեսակ մը տգէտ ուղղափառներն ալ զարնուած են, անօգուտ չէ յառաջ բերել քանի մը ներբին պատճառներ որոնք իր ոշնչութիւնը կը ցուցընեն:

Եւ նախ առաջին, հրամայելու իշխանութիւնն ուստի կը բիսէ: Մարդ՝ ի ընութենէ հաւասար է ուրիշ մարդու մը, եւ եթէ մարդկային ընութեան էտկան յատկութիւններուն մրց միայն մեալու ըլլանք, լիգիտցուիր՝ ինչու մէկը մէկալէն վեր պիտի ըլլայ: Հարկ է ուրեմն որ, իշխանութիւնը մարդէն

զատ ուրիշ աղբիւրէ մը յառաջ գայ, որն որ ուրիշ բան չի կրնար ըլլալ, բայց եթէ Աստուած: Բայց ուստի գիտենք որ առ աղբիւրէն կու գայ: Գիտենք բնութեան եւ հաւատոյ ուսմամբը: Բնութիւնը կը խօսի մեզի այնպիսի լեզուաւ, որ անկարելի է շիմանալը, այսինքն է, ցուցնելով մեզի իշխանութեան բացարձակ հարկաւորութիւնը, եւ նոյնը գործքով ալ հիմնելով: Ընտանեաց մէջ զաւակը ցիկրնար ապրիլու մարմար եւ ոչ հոգւոյ կեանքով առանց իշխանութիւն մ'ըլլալու, որ զինքը խնամէ ըստ մարմարյ մնուցանելով, եւ ըստ հոգւոյ կրթելով: Արդ՝ որովհետեւ իրաց առ վիճակն Աստուած դրած է, յայտնի է, թէ Աստուած ասանկ ուզեր է: Ինչպէս կերակրոյ հարկաւորութիւնը, որ ունինք չմեռնելու համար, մեզի Աստուծոյ կամքը կը յայտնէ, որ կերակուր առնունք, այսպէս աննդեան ու կրթութեան հարկաւորութիւնն ալ, մեզի կը ցուցնե Աստուծոյ կամքը, որ ծնողք մեր վրայ իշխանութիւննին ի գործ պիտ'որ դնեն զմեզ մնուցանելու եւ կրթելու: Եւ ահաւասիկ տես որ ինչպէս նոյն իսկ բնութիւնը հայրական իշխանութիւնը կը հաստատէ: Բաց ասկից' նոյն բնութիւնը հազար ու մէկ եղանակաւ մեզի կը ցուցընէ որ, ընտանիքն ընկերութեան համար է, թէ սրտերնուս մէջ անյաղթելի յօժարութիւն մ'առ այն ապաւորելով. թէ մեր անձին պաշտպանութեանը համար անոր օգնութեանը բազմանք ձգելով, եւ թէ այն ամէն տեսակ օգուտներով, զորոնք որ նոյն ընկերութիւնը կրնայ մեզի ընծայել մեր աւելի հանգիստ ապրելուն, աւելի կատարեալ կրթութեանը, մեր բարօրութեանը, ապահովութեանը, գիտութեանը համար, եւ այլն, եւ այլն: Արդ՝ որովհետեւ առ իրաց որպիսութիւնն Աստուծմէ դրուած է, մնիք նորէն ապահովութիւն կ'ունենանք, որ ընկերութիւնն իր գործքն ու իր կամքն է: Բայց կրնան դուն ընկերութիւն առանց իշխանութեան ըմբռնել: Այլանդակ, անկարելի, ինք իրեն հակառակ բան մը ըմբռնած կ'ըլլացիր, ինչու որ' ընթերակ ըսելը, որոշուած վախճանի մը համար ժողվուած ու կարգաւորուած բազմութիւն մ'ըսել է. առանց իշխանութեան ըսել, ի-ր-ի-ս-ր-ո-ո-դ՝ բայց առանց ի-ր-ի-ս-ր-է ըսել է. առ երկու բաներն իրարու հակառակ են: Ուստի՝ յայտնի է, որ եթէ Աստուած ընկերութեան ըլլալն ուզած է նէ, ի հարկէ ուզած է, որ ըլլան նաեւ այն ամենայն բաները, որ առ ընկերութեան էութեանը հարկաւոր են, այսինքն է իշխանութիւն մը, որ զանիկայ կարգաւորէ: Ահաւասիկ' ինչպէս կ'իմանանք, որ նաեւ մասց տրամարանութեամբ իշխանութիւնն Աստուծմէ կ'իջնայ:

Առ տրամարանութեան վրայ կը համնի նաեւ Հաւատքը: որն որ, ինչպէս միշտ, առ բանիս մէջն ալ մեր խեղճ տրամարանութիւններուն վրայ իր ըստը կը տարածէ: Եւ մեզի պայծառ եւ յատակ յայտնութեամբ կը սորվեցընէ, թէ ամե-

նայն հայրութիւն եւ ամենայն իշխանութիւն Աստուծմէ կու գայ, որն որ գերագոյն կարգաւորիչն է ընտանեաց եւ ընկերութեան։ Ս. Գրոց վկայութիւնները հոռ յառաջ չեմ բերեր, վասնզի ասոնք վերն ուրիշ տեղ մ'արձանագրեցի, եւ բաց ասկից ասոնք՝ վերջի ատեններս հազարաւոր դրուածներու մէջ յիշուած՝ ու ծանօթ են։ Կը հետեւցընեմ ուրեմն, որ ամեննեին խնդրոյ տակ չ'իյնար թէ ընկերական իշխանութիւնը միշտ Աստուծմէ կը յառաջանայ որչափ ալ հակառակ կանչուըռոտելու ըլլան ամէն աշխարհքիս աղանդաւորները, ամէն աստուածային իրաւանց արհամարհողները, ամէն նոր իրաւանց պաշտպանները, ամէն Աստուածապետութեան հայհոյիշները։ Ցորչափ Աւետարանի խօսքերն իրենց զօրութիւնն ունին, ասիկայ ուրիշ կերպ չիկրնար ըլլալ։

Թող Աստուծմէ դաս իշխանութիւնը, պիտի ըսես, բայց ժողովրդեան վրայ կու գայ, եւ ժողովուրդը նոյնն ուզածին կը յանձնէ, իրեն պահելով պատշաճ տեսած ատեն նորէն ետ առնելու իրաւունքը։ Քիչ մը կամաց, այնչափ մի փութար վճիռներդ տալու։ Ժողովրդեան վրայ կու գայ. բայց թէ որ ժողովրդեան վրայ չի կրնար գալ նէ, ինչո՞ւ կը պնդես ժողովրդեան վրայ իջեցընելու։ Թէ որ կրից քողն աչքիդ վրային վերցընելով՝ նայիս մէյմը Աստուծոյ վրայ որմէ ամենայն իշխանութիւն կը բղիէ, նայիս մէյմը ժողովրդեան վրայ, որուն վրայ կ'ուզես որ իջնայ, նայիս դարձեալ նոյն իսկ իշխանութեան բնութեանը վրայ ըստ ինքեան, դուն քեզմէ ամենայն դիւրութեամբ կը տեսնես, որ ըստածդ այլանդակութիւն է։

Իշխանութիւնն ինչ է։ Իրաւունք է սեպհական արդար կամքն ուրիշին պարտաւորիչ ընելու, իրաւունք է ուրիշին կամքը կապելու, ուստի ճշմարիտ վերնագոյնի գործք է։ Արդ՝ կրնան դուն ըմբռնել, որ մէկն իշխանութիւն ստանայ իր սեպհական կամքը՝ իրեն պարտաւորիչ ընելու, ինք զինք կապելու, եւ զինքն իրեն մեծաւոր ընելու։ Աշխարհքիս ամենէն ծաղրական բանը կ'ըլլար։ Արդ եթէ ժողովրդեան վրայ է իշխանութիւնը, ան ատենը ժողովուրդը՝ ինք՝ իրեն վերնագոյն է, ինք՝ իրեն կը հրամայէ, ինք իր կամքը իրեն կը պարտաւորէ։ Ոինիկալիայի քաղաքասպետին համար, կ'ըսէ առակը, թէ մի եւ նոյն ատեն վերնագոյն ու հպատակ է, որովհետեւ ինք կը հրամայէ՝ ինք անձամբ կը կատարէ. բայց թէ ըստանդակ մարդկային ազգը, աս վիճակի հասած է, դեռ ոչ ոք գիտէր։

Աւելի եւս՝ եթէ ժողովուրդն աս ճշմարիտ իշխանութիւնն ունի, ինչո՞ւ համար միշտ կը պարտաւորի նոյնն ուրիշներուն յանձնելու։ Ինչո՞ւ քիչ մ'ալ ինք անձամբ չիզործածեր։ Խիստ գեղեցիկ տեսարան մը կ'ըլլար տեսնել ամրող ժողովուրդ մը, որ ծանրութեամբ վեհապետի կերպարանքն առած կարգադրէ, արամագրէ, ու հրամայէ ան բանը, որուն

եռքը ինք գործադիր պիտի ըլլայ: Ի՞նչ իմաստութիւն կ'ըւլար արհեստաւորներէ, գեղացիներէ, գործաւորներէ արուած օրէնքներու մէջ: Ի՞նչ քաղաքագիտական ընթացք, որուն այս պիտի մշակուած եւ խորունկ մորեր կ'առաջնորդեն: Ի՞նչ յառաջացում գիտութեանց, արուեստից, ամէն ազնուական հրահանգաց. ինչ արդարութիւն վէճերու, կախներու, դատաստանական խնդրոց մէջ, եւ գլխաւորարար ինչ կարգ, ինչ խաղղութիւն, ինչ համաձայնութիւն բովանդակ ընկերական մարմնոյ մէջ: Դարձեալ, որովհետեւ իշխանութիւնն երբեք պէտք չէ պակսի, այսպէս աս ժողովուրդն ալ միշտ ժողոված՝ կեցած պէտք է որ ըլլայ. ինք իրմէ՝ իր քուէները պէտք է ժողովէ, ինք իրմէ՝ իր տարածայնութիւնները կարդադրէ, եւ վեհապետ ըլլալուն համար՝ իրեն հաւասար վեհապետ խոռվարանները պէտք է զապէ պարտքերնին կատարել տայ: Ստուդիւ ասիկայ երբեք չտեսնուած տեսարան մը կ'ըլլար: Արդ՝ կը հարցընեմ, ինչու ժողովուրդն այս ամենայն չիկատարեր, թէ որ իշխանութիւն եւ իրաւունք ունի: Եւ եթէ ասիկայ անկարելի է, ինչու ուրեմն անանկ մը կը խօսիս որ կ'ուզես ըսել թէ, Աստուած՝ այնպիսի իշխանութիւն մը տուած է, որուն գործածութիւնն անկարելի է. ինչ պատճառ, ինչ կարծիք կրնաս յառաջ բերել, որ գոնէ ասիկայ հաւանական ցուցընէ:

Ժողովուրդը մէկու մը կամ շատերուն իշխանութիւնը կը յանձնէ, որ ի գործ գնեն եւ նոյնն իր անունովը բանեցընեն: Յանձնել իշխանութիւնը բայց՝ յանձնելու համար հարկ է նախ ունենալ: Արդ՝ տեսանք որ հակառակ՝ ընդդէմքան է զանիկայ ունենալը, թէ անոր համար որ ընդունակ չէ, եւ թէ անոր համար որ Աստուած անօգուտ՝ մանաւանդ հակասական բան չիկրնար ընել: Ի՞նչպէս ուրեմն կ'ուզես որ յանձնէ այն իշխանութիւնը, որ չունի:

Մանաւանդ թէ եւ ոչ ալ կարող է յանձնել: Ընթերցող, երեսդ խաչ պիտի հանես, աս խօսքերս այսպիսի հաստատութեամբ, եւ այսպիսի ժամանակ լսած ատենդ ուր այնչափ ժողովրդական ընտրութիւններու փառաւոր հանդէսներ կը կատարուին: Այսու ամենայնիւ՝ եթէ միտ գնելու ըլլաս պատճառներուն, որ առջեւդ պիտի գնեմ, ալ չես կրնար տարակուախիլ: Ի՞նչ կը պահանջուի ընկերութեան զլուխ մը կամ այլ եւ այլ զլուխներ ըստ կարգի ընտրելու համար: Կը պահանջուի, որ ժողովուրդը յայտնի ճանչնայ աս երկու բաներն: Մէջ մը թէ վերին կառավարիչներու յատկութիւններն որոնք են, եւ թէ կառավարութեան նպատակն ինչ է, ու այլ եւ այլ պաշտօններու համաձայն մարդիկ ընտրելու համար ինչ միջոցներ հարկաւոր են, ապա թէ ոչ վտանգի մէջ կ'իյնանք Լանցա մը կամ ֆարինի մ'եկամտից պաշտօնեայ, Ռիբասովի մը կամ Զիպրարիա մը պատերազմի պաշտօնեայ գնելու, եւ

ասոնց նման բաներ: Երկրորդ պէտք է ճանշայ, թէ որ մարդկանց վրայ պահանջուած ձիրքերը կը գտնուին, որպէս զի պաշտօնները մարդկանց համաձայն տրուին: Արդ՝ ասիկա, որ ամէն հրապարակական իրաւանց տեղեակներուն խռառվանելովը՝ ընկերութեանը կառավարիչներուն ամենէն դժուարին գործքն է, վասն զի քաղաքագիտական ուսման գագաթն է, կրնայ անդասանաց գեղջուիներուն, քաղաքաց արհեստաւորներուն՝ խանութպաններուն՝ վաճառականներուն պաշտօնն ըլլալ, որոնք ժողովրդեան մեծ մասը կը ներկայացընեն: Նոյն իսկ խորհրդանոցներու պատգամաւորներն անուանելու ատեն, ժողովուրդն իրոք Բնչ գատաստան կ'ընէ, մէկն ընտրուծ ատենը, որուն երրեք ոչ անունը լսած էր, եւ ոչ ալ ձիրքերը ճանչցած էր՝ մինչեւ ան օրն՝ որ ոմանք անոր (ժողովրդեան) տեղը բռնելով իրեն իրբեւ յարմար եւ պատշաճաւոր անձ ցուցուցին: Ստուգիւ առոր մէջ իր գատաստանը մաս չւնի: Արդ՝ Բնչ պարագայի մէջ որ ժողովուրդը հարցընելու ըլլաս, երրեք ուրիշ բան մը կարող չէ ընել, բայց եթէ իրաւամբ կամ առանց իրաւանց իրմէ վերագոյն համարած մարդու մը խորհուրդ հարցընելէ: անոր համեմատ գործել: Ասկից յայսոնի է՝ որ ինք անկարող է իր իշխանութիւնը զգաստութեամբ եւ բանաւորապէս ուրիշին յանձնելու: Ի՞նչպէս ուրեմն կրնայ մտածուիլ, նորէն կը կրկնեմ, որ Աստուծմէ իշխանութիւն մը տրուած ըլլայ, որուն ոչինչ եղանակաւ կարելի է գործադրութիւնը:

Այսու ամենայնիւ աս ալ Հնորհներ, որ ժողովուրդը կարող ըլլայ անձինքն անուանել ու պաշտօնի հասցընել. միթէ աս գործքով վեհապետական իշխանութիւնն ի գործ դրած կ'ըլլայ: Ամենեւին, առ առաւելն՝ կ'ընտրէ զանիկայ, որուն կ'իյնայ վեհապետութիւնը, ի գործ գնելով այն թէութիւնը, որով Աստուծած իրբեւ մարդկանց գերագոյն կարգագրիշ եւ ի հարկէ կարգաւորութեան սիրող իշխանութիւնը կը Հնորհէ: Երեւակայէ տղոց բազմութիւն մը, որ ըոլոր քաղքին մէջէն գպրոց ժողոված ըլլայ, միթէ ասոնք ամէնքը մէկտէզ ժողոված ըլլալովնին վարժապետին իշխանութիւնն կուտան զիրենք կառավարելու: Միթաղական բան մը կ'ըլլար հաստատելը: Ի վերայ այսոր ամենայնի եթէ ասոնք ժողոված ըլլային վարժապետն իր իշխանութիւնը չէր կրնար գործածել: Աս ալ ճշմարիտ է, բայց ան տղաքը մէկ տեղ գալով ի գործ կը գնեն ան պայմանը, որով որ վարժապետին իշխանութիւնը կը հաստատուի:

Բայց թէ աս ասանկ է, ի՞նչպէս կ'ըլլայ որ ոմանք ուրիշներէ աւելի վերնագոյն ըլլան: Ասիկայ շատ եղանակաւ կը պատահի: Եւ նախ առաջին, քեզի կը հարցընեմ, ի՞նչպէս կը պատահի, որ ակադեմիայի մէջ դուն առաջին տեղն ուրիշ աւելի դիտնականին, հիւանդութեանդ ատեն աւելի տեղեակ

բժշկին, պատերազմի մէջ առելի քաջ զինուորին կ'ընծայես : Պատճառը յայտնի է . վասն զի իրենց յաջողակութիւնն ու քաջութիւնը բնականօրէն զիրենք այն գործքերուն կը սահմանէ : “Նոյնը կը պատահի ընկերութեանց մէջ, երբ կը կերպուորին : Խշխանութիւնը բնականօրէն անոնց վրայ հանգչելու կը դիմէ, որոնք կրնան ընկերութեան բարիքը հսկալ իրենց քաջութեամբն եւ իրենց յաջողակութեամբը : Կ'ըսեմ հանգչելու կը դիմէ ինչու որ՝ գեռ յաջողակութիւնը, ինչպէս հիմա ոմանք կը սորվեցընեն, ըստ ինքնան իրաւունք չէ, բայց պատճառ մըն է, որուն համար որ մարդիկ կ'անուանեն նոյն անձինք, որպէս զի՞ Աստուած ընկերութեան հասափչը, ճշմարիտ իշխանութիւնն անոնց հազգընէ : Եւ ասիկայ կը պատահի ան ընկերութիւններու մէջ, որոնք որ նոր կը սկսին :

Բայց՝ արգէն հաստատուած ընկերութիւններու մէջ ինչպէս են Եւրոպայինները, շատ ուրիշ եղանակներով, ոմանք օրինաւոր վերնագոյն կ'ըլլան, եւ մէկալնոնք հպատակ կը մնան : Որո՞նք են պատճառները, որոնցմէ յառաջ կու գան ընկերական անհաւասարութիւնները : Մարդուն բնական ազատութիւնը մտաց եւ սրտի այլ եւ այլ ձիրքերը, աս ձիրքերուն աղէկ կամ գէշ գործածութիւնն այնպէս կ'ընեն, որ ոմանք հարուստ կամ աղքատ, ոմանք ալ վերնագոյն կամ ստորին կ'ըլլան : Արդ՝ նոյն պատճառներն աս զօրութիւնն ալ ունին որ ոմանք մեծագոյն կամ փոքրագոյն ազգեցութիւն մը ստանալով՝ նաեւ մէկ՝ առելի կամ քիշ ընկերութեան մը գլուխ կ'անցնին :

Բաց ասկից՝ քանի մը ընկերութիւններ, երբ՝ գեռ կերպաւորուելու ու միսելու վրայ էին, կրնային նաեւ վերնագոյն մը դնելու եղանակը հաստատել . ինչպէս Միարանեալ Նահանգները հաստատեցին թէ ո՞րն է մարդովքին իշխանութիւնը, եւ ո՞րն է գրահերեցինը, եւ թէ ինչ եղանակաւ թէ մէկուն եւ թէ մէկալին ընտրութիւնը պիտի ըլլայ : Ուրիշ թագաւորութիւններուն մէջ ուրիշ մարդկային օրինաւոր գործողութիւններէ իշխանին անուանուիլը կախում կ'ունենար, աեղ մը որոշուած էր որ քանի մը գերդաստաններ իրաւունք ունենային ընտրութեան զուգընթանալու՝ ինչպէս Լեհհաստան, եւ տեղ մ'ալ ընտրութեան վտանգներէն փախչելու համար որոշուած էր, որ իշխանին որդին, կամ անոր ամենէն մերձաւոր ազգականը իր յաջորդն ըլլայ, ինչպէս Եւրոպայի դրեթէ բոլոր թագաւորութեանց մէջ : Իսկ արդար պատերազմի իրաւունքը, գաջնակցութիւնները, թագաւորաց իրաւացի շնորհմունքները նոյն իսկ բազմաժամանակեայ սովորութիւնները, որոնք որ իշխանութիւն ունեցողէն, եթէ ուզեր՝ կրնային արգելուիլ, բայց թոյլ տրուած են, կրնան այլ եւ այլ կերպով շափաւորել հրամայող անձին ընտրութիւնը : Մինչեւ անիշխանութիւնը, որուն մէջ ժողովուրդ մ'ինկած է, կրնայի

այնպէս ընել որ դիմեն այնպիսի մէկու մը, որն որ իր բարձրագոյն ձիրքերովը կրնայ ընկերութիւնն ազատել, աս ալ օրինաւոր ընտրութիւն մըն է: Նոյն իսկ ժամանակը քանի մը պարագաներու մէջ կը հաստատէ ան բանը, որ ի սկզբան դուցէ անզօր էր. ինչու որ՝ գործքերու երկայն շարքն այնպիսի իրաց ցանց մը կը հիւսէ, որուն մէջէն առանց մեծամեծ կործանմանց հնարաւոր չէ դուրս ելլել: Առ ամէն եղանակները, ամենըն ալ կարելի են, մանաւանդ թէ՛ ամէն հաստատուած ընկերութեան մէջ, կամ մէկը կամ մէկալը, կամ այլ եւ այլ պարագաներ մէկ տեղ գալով՝ սահմանած են այն անձինքը, որոնց վրայ իշխանութիւնը կը կենդրունանայ:

Բայց պէտք է մտադրութեամբ նշանակուի, որ աս ամէն գէպէրուն մէջ երրեք ժողովուրդը իշխանութիւնը տուող չէ, հազար մինակ թէ ուութիւնը կը դնէ, որուն համար Աստուծու իշխանութիւնը կը արուի. ուստի անգամ մ'առ թէութիւնը դրուելէն և վախճանին հանուելէն ետքը, ալ ամենեւին օրինաւոր չէ վերնագոյնն իր իշխանութենէն վար առնուլ: Այսօրուանյեղափոխականները, չեն իմանար, եւ ոչ ալ կ'ուզեն իմանալ աս հետեւութիւնը, բայց ասոր համար իրն անսառոյդ չ'ըլլար: Սակայն ով որ իմացեր է թէ ոչ ոք կրնայ ետ առնել ան բանը, զորն որ ինք երրեք չէ տուած, պէտք է զիտնալ նաեւ որ ժողովուրդն ետ առնելու բան չունի: Ով որ իմացեր է, թէ պահանջուած թէութիւնները տրուելէն ետքը, զործքը ի հարկէ կը հետեւի պէտք է իմացած ըլլայ, թէ ցորչափ որ ժողովուրդը կեցած է, պէտք է շարունակուի իր մէջը նաեւ իշխանութիւնը: Ով որ իմացեր է, թէ իշխանութիւնն իր պարտաւորութիւններուն հետ նաեւ իրաւունքներ ալ ստացած է, պէտք է զիտնայ, որ այն ստացուած իրաւունքներն ըստ հաճոյից չեն կորսուիր: Ով որ իմացեր է թէ, իշխանին իրաւունքներուն հետ յարակից են ընկերութեան մէկալ անգամներուն իրաւանց բազմութիւններն ալ, պէտք է նաեւ իմանայ՝ որ միշտ եւ աւելի անրոնաբարելի է այն իշխանութիւնը, որ ուրիշ այնչափ իրաւունքներու նեցուկն ու հաստատութիւնն է: Ով որ իմացեր է վերջապէս որ Աստուած իր հեղինակութեամբն իրաց աս կարգը հաստատեր է, եւ հրաման տուեր է, որ ամենքն ալ վերնագոյններու հազարդին, թէ իսութզուժ ալ ըլլան, պէտք է որ նաեւ զիտնայ, թէ ոչինչ եղանակաւ օրինաւոր է յեղափոխութիւն հրատարակել, տիրող իշխաններն անիշխան ընել: Ուրեմն ինչ պիտ' որ ըլլան ան խօսքերը, որ հիմայ նորաձեւութիւն մ'եղած են, եւ այնչափ յաճախ կը զրուցուին. ազգաց իրաւունք, ապստամբութեան սուրբ իրաւունք, ժողովուրդեան վրայ կայացեալ վեհապէտութիւն, նոր իրաւունք, եւ առօնց նմանները, որոնք ըստ ինքեան ամենածանր անօրէնութիւններ, բանաւորութենէ եւ աւելի եւս ի հաւա-

տաց դատապարտուած, ամբարիչու մարդիկներէ եւ սուս վարդապետներէ պաշտպանուած խօսքեր են, որոնցմազ ժողովուրդը կը շողոքորթեն, յուսալով զանոնք իրրեւ գործիք մ'իրենց անձնական օգտին գործածել, եւ բոլոր ընկերութեանց մէջ հրդեհ մը ձգելով՝ ընդհանուր շփոթութեանց մէջ քիչ մ'ոսկի յափշտակել, եւ հաճոյից ու հեշտութեանց մէջ խզդուիլ:

Բայց ան ատենն ամէն մարդու բնական հաւասարութիւնն ո՞ւր կը մնայ: Բնական հաւասարութիւնը հոս բան շունի: Միթէ ամէն մարդու մէկ աեսակարար բնութենէ ըլլալն արգելք մըն է անհամաներու մէջ անբառ զանազանութիւններ եւ անհաւասարութիւններ ըլլալու: Ստուգիւ չէ: Ուրեմն ամենեւին արգելք մը չկայ այս անհաւասարութեանն ալ, որ ոմանք հրամայեն եւ ոմանք ալ հնազանդին: Մանաւանդ թէ, նոյն իսկ մարդկան բնական անկախութիւնը կը պահանջէ աս անհաւասարութիւնը: Ոմանք պիտօք ապշին մնան, եթէ լսեն, որ մարդուն անկախութիւնն պյսպիսի անհաւասարութիւն մը կը պահանջէ եղեք. ի վերայ այսր ամենայնի ասիկայ անոտարակուսելի է: Իրօք ալ Բնչ կը պահանջէ ամէն մէկ մարդու բանաւոր անկախութիւնը. ասիկայ որ իր գործողութիւններուն, ցորչափ որ ուրիշի իրաւանցը շիգովը, արգելք մը չգրուի: Արդ՝ թէ որ ես աշխատելով, քրանելով, երկիր մշակելով, եւ ամենեւին անձինս հանգիստ շտալով, բաներս ան աստիճանի կը հասցընեմ, որ կալուածներու, նաեւ առաս դրամոց տէր կ'ըլլամ: իմ բնական անկախութիւնս կ'ուզէ, որ ոչ ոք զիս անհանգիստ ընէ, երբ որ ես ուրիշի մ'անիրաւութիւն չեմ ըներ: Եւ եթէ դուն, ընթերցող, արժանաւոր գործքերով, եւ նշանաւոր գործողութիւններով հասարակութեան սէրը կը վաստըկիս, եւ զքեզ արտաքոյ կարգի օգտակար կը ցուցընես հայրենեացդ, քու բնական անկախութիւնդ ինչ կը պահանջէ. աս, որ մէկն ալ արգելք մը չդնէ քեզի այն մեծարանքն եւ այն առաւելութիւններն ընդունելու, որոնք հասարակօրէն այնպիսի գործքերէ կը բխին: Եւ եթէ մէկն այն աստիճան քաջութեան եւ համարման հասած է որ, նոր սկսող՝ եւ կամ անակնկալ գեպքով մը անիշխանութեան մէջ ինկած ընկերութեան աշքին առջեւը մինակ կարող անձը կը տեսնուի ընկերութիւնն ազատելու, իր բնական անկախութիւնը կը պահանջէ, որ ոչ ոք արգելք ըլլայ ընկերութեան զինքն իրեն հրամանատարն ընտրելու: Թէ որ ունի անհամար ծագրելու համար շիգործածուիր նէ, կը նշանակէ առ ամէն բաները եւ եթէ ուղարկենան գաղափարը (բանաւորին վրայ է խօսքս) ցնորը մը չէ նէ, ըսածներս յայտնի են: Տես ուրեմն, որշափ ճշմարտութենէ կը հեռանան անոնք, որ ժողովութեան վէ հապետութիւնն անկախութեան անուամբը կը հրամարակեն, երբ որ նոյն իսկ անկախութիւնն երբեմն նաև թագաւոր ըլլալու իրաւոնքը կը հիմնէ:

Աերջապէս լաւ է գիտնալը, թէ նոյն իսկ ժողովը ը-
դեան օգուար կը պահանջէ որ այն ժողովրդեան վեհապե-
տութիւնը վերցուի: Անմիտներէն ոմանք կը կարծեն թէ Խշ-
խանները չողորորթելով՝ անոնց թագաւորական իրաւունքնե-
րըն եւ առաւելութիւնները կը պաշտպանուին ու կը պահպա-
նուին, բայց ասոնց աշխին վրայ շացութիւն կայ: Այսպիսի
բաններ կ'ըլլան: վասն զի՞ ճշմարտութենէ զատ՝ ժողովրդեան
բարին ու օգուարը նոյնը կը պահանջէ: Թագաւորական իշխա-
նութիւնը ամբապետութիւն չէ, բռնաւորութիւն չէ, հապա-
րարերար հիմնադրութիւն մըն է, հասարակաց բարիքն ապա-
հովքընելու, յառաջացընելու համար. ասոր ներհակ ժողովր-
դեան վեհապետութիւնն ընկերութեան համար ամէն տեսակ
չարիքներու աղքիւրն է: ինչւու որ՝ առանց ուրանալու որ Խշան
մ'ալ կրնայ իր իրաւունքները գէշի գործածել, ընկերութիւնը
շարչրկել. աս սույզ է որ, ժողովուրդը միշտ շատ աւելի շա-
րաշար կը վարուի իր իրաւունքներով: Խշան մ'իր պարտ-
քը կատարելու համար կրօնէն ու խղճմունքէն զատ՝ վատա-
համբաւութեան վախն, իր ընտանեաց օգուարը, որդւոց ուրը,
նոյն իսկ ապատամբութեանց երկիւղն ունի. ասոր հակառակ
ժողովուրդը աս շարժառիթներէն եւ ոչ մէկն ունի, որ իր գութն
ու հոգը շարժէ, եւ շատ շարժառիթներ ունի, որ անշուշտ
ունեցած իշխանութիւնը գէշի գործածելու կը գրգռէն: Ան-
կարելի է որ ամէնքը միարան խորհին, ուստի ի հարկէ բա-
ժանում կը մտնէ, եւ կողմանկցութիւնները կը խմբին:

Զապէլու համար չիկրնար իրաւունք, եւ արդարու-
թեան օրէնքները բանեցընել զորոնք ազէկ չիձանչնար, ուս-
տի անոնց տեղ կիրքերը ձեռք կ'առնու, որոնք որ ուրիշ
զէնք չունին բայց եթէ պատճեններ, ազմուկ եւ դաշոյն: Եւ
ոչ ալ՝ թէ որոշում մ'ընելու ըլլայ, կը հանդարտի, վասն զի
յաղդողդութիւնն որ բնական է բազմութեանց, զանիկայ կը
քաշէ կը տանի: Այսօրուան յազթոզը՝ որ իշխանութիւնն
առեր նստեր է, վազը նախանձու առարկայ ու նպատակ է
անոնց, որոնց յազթեց ու նուաճեց. ուստի մշտնինեաւոր փո-
փոխութիւնն, եւ մշտնինեաւոր իշխանութենէ իյնալ ելլելնե-
րը մէկ մէկու կը յաջորդեն՝ այն ամենայն խռովութիւններով
եւ անձկութիւններով մէկ տեղ, որ մահարեր են բոլոր ընկե-
րութեան, ինչպէս անցած գարուն մէջ տեսանք եւ ըստ մա-
սին մեր գարուն մէջն ալ կը տեսնենք: Ստոյդ է որ, բազ-
մութեան տեսակ մը չողորորթներն այսպիսի անկարգութիւնները
բանի տեղ չեն դներ, վասն զի կը յուսան որ մըրիկն ու-
րիշն՝ չէ թէ իրենց գաշտերուն վրայ իր ապականութիւնն
կը գործէ: Բայց աս ալ սույզ է որ, իրենց անխոհմու-
թիւնն ալ արտաքոյ կարգի անհաւատալի է. որովհեաւ չեն
ուզեր ամեննել, որ ժողովուրդն երբեք այնչափ յաճախ իր վե-
հապետական իշխանութիւնն ի գործ դրած չէ, ինչպէս նոյն

իսկ իր պաշտպաններուն եւ բարեկամներուն գլուխներովը զուարձանալու ասեն։ Առ բանիս, շատ աղէկ կ'ըլլար, եթէ միտ դնէին՝ թէ տեսակ մը եկեղեցականներ, որոնք ժողովը դարձան վեհապետութեան հետ խաղալ կ'ուզեն, առանձնախօսութիւնները կը յաճախեն, եւ օրհնեալ ջրով ազատականութիւնը կը սրսկեն, եւ թէ քանի մը փառատէր անձինք՝ որոնք ժողովրդեան հաճոյքն ու ծափահարութիւնը խնդրելով, կրակն աւելի եւս կը բորբոքեն, եւ կը մատնեն թէ Աստածոյ, թէ կրսնի, թէ իշխանաց, թէ ժողովրդեան եւ թէ իրենց անձին դատը։ Բայց այսաշափս հարեւանցի ըսուած ըլլայ, մենք՝ մեր դործքին նայինք։

Բ. Այսու ամենայնիւ լսած ենք, որ մինչեւ Հայութիւն կը գրուին, որ իւ յար-շնուր նե խաչ-ուրուց վեհադիւն է։ Լսեր ես այս, բայց, ներէ ընթերցող բացատրութեանս, մեծ շաղակրատութիւն մը լսեր ես։ Ահաւասիկ աստուածաբաններուն ըսածը, որուն կ'ակնարկեն քու վարժապետներդ, որ երրեք անոնց խօսքերը չեն կարդացեր։ Արդ տեսակ մ'աստուածաբաններ քննութեան տակ ձգելով՝ թէ ուստի կը ծագի իշխաններուն կառավարելու իշխանութիւնը, առ խնդիրը կը շարժեն թէ, Աստուած ինք իրմէ եւ անկախ ամենայն մարդկային գործողութենէ կը հազարդէ ոմանց իր իշխանութեան մէկ մասը, չե նէ առ իշխանութիւնը կու տայ մարդկային գործողութիւն մը յառաջադրյն ի գործ գրուելն ետքը։ Ուստի՝ վճիռ կու տան՝ ինչպէս վերը մեկնեցինք, թէ ամէն անդամուն որ, մարդկան բազմութիւն մը մէկ տեղ ժողոված կը գտնուի, որ նոյն է թէ հասարակութիւն մ'ըսեր ենք, պէտք ենք ենթադրել, որ գեռ իշխանութիւն ունի ինք զինքը կարգաւորելու, ուստի եւ կրնայ անուանել մէկը, կամ ումանք, կամ թէ կ'ուզես նաև շատերը, որ ըլլան իշխանութիւնը վրանին կենդրոնաւալու անձինքը։

Միթէ ասով կ'ուզեն հաստատէլ թէ ժողովուրդը վեհապետ է կամ թէ իշխանն ուրիշ բան չէ, բայց եթէ հասարակութեան գործակալը։ Աչ երրեք։ Ասանք կ'ենթադրեն ան բանը, որ ամենաճշմարիտ է, այսինքն է, թէ կան յատկութիւններ, որոնք առանձնականաց նոյնպէս կը պատշաճնին, որ ամենուն մէկտեղ չեն կրնար պատշաճիլ, ինչպէս օրինակի համար կրնայ ըսուիլ Վենետիկցիններուն համար, թէ Արեւելք ճամբորդութիւն ընել կը սիրեն, բայց ծաղրական կ'ըլլար նոյնն ըսկը՛ իրենց գումարութեան, այսինքն է Անեւտիկի վրայ։ ասոր Ներհակ կան յատկութիւններ ալ, որոնք նոյնպէս կը պատշաճին գումարութեան, բայց ամենեւին առանձնականաց չեն պատշաճիր, ինչպէս կրնայ ըսուիլ Անեւտիկի համար թէ Աղրիական ծովուն թագուհին է, բայց նոյնը չիկրնար ըսուիլ առանձին Անեւտիկցիններուն համար։ Եսոր՝

հշղիւ կը նշանակեն թէ վեհապետութիւնը, որ հասարակութեան մէջ կը դանուի, անլուզո առ երկրորդ տեսակի յատկութիւն մըն է, եւ նոյնն անկից կը ցուցընեն որ, ինչպէս ամէնքն ալ կը խօստովանին, հասարակութեան կը պատշաճին այնպիսի իրաւունքներ, որոնք բոլորովին չեն կրնար պատշաճիլ առանձնականաց, ինչպէս է, ուրիշ բաներեւն զատ, մահուան պատիժը: Ուստի բանաւորապէս կը հետեւցընեն թէ, թէպէտ եւ հասարակութեան կը պատշաճի, այն դէպքերուն մէջ, անուանել անձը կամ անձինքը, որոնց վրայ իշխանութիւնը պիտի կայանայ, բայց երբեք չիկրնար պատշաճիլ առանձնականաց, որ նոյնն իրենց յափշտակեն:

Ասկից՝ շատ տարբերութիւն կայ նոյն աստուածաբաններուն եւ հիմակուան ռամկավարներուն խօսելու եղանակին մէջ:

Անոնք կը կեղծեն այն դէպքը, որուն մէջ ընկերութիւն մը գեռ սկսելու վրայ է, ինչպէս կրնայ ըլլալ թէ որ գաղթականութիւն մ'անմարդաբնակ երկիրներ երթայ հաստատուելու համար, ուր որ գեռ մէկը առաջնութեան իրաւունքն ստացած չէ, եւ կ'ըսեն թէ, ան ատենը հասարակութիւնը կրնայ անուանել անձերը, որոնցմէ իշխանութիւնն ի գործ պիտի դրուի. իսկ ասոնք կը խօսին ան երկիրներուն, ժողովուրդներուն, ազգերուն վրայ, ուր գարերով ընդունուած ու ստացուած իրաւունքներ կան, եւ ուր որ եւ ոչ մէկն իշխանութիւն ունի նոր տրամադրութիւններ ընելու:

Անոնք կ'ըսեն որ, ան ատենը հասարակութեան կը պատշաճի սահմանել եղանակը թէ ինչպէս իշխանութիւնն ի գործ պէտք է գրուի, այսինքն թէ, կրնայ հասարակութիւնն որոշել թէ արգեօք մէկու մը, կամ ոմանց, կամ նաեւ շատերուն ձեռքովը հասարակաց տեսչութիւնը պէտք է կատարուի, իսկ ասոնք՝ ընդ հակառակն կ'ուզեն որ ամէնքն ալ իրօք տեսչութիւն ընեն, թէպէտ եւ յայտնի անընդունակ ըլլան:

Անոնք կը սորվեցընեն, թէ անդամ մ'անձը կամ անձինքը, որոնց վրայ իշխանութիւնը պիտի կենդրունանայ, ընարուելն ետքը, ժողովուրդը ալ իշխանութիւն չունի զիրենք վար ձգելու, ինչպէս առանձնական մը՝ ով որ ըլլայ՝ չունի իշխանութիւն անդամ մ'օտարացուցած բանն ետ առնելու. իսկ ասոնք կը պրուան կոկորդնին փեռեկտելու շափ, թէ ժողովուրդը միշտ իշխանութիւն ունի իշխողին վրայ, եւ թէ ամիր իրաւունքն անբռնաբարելի է:

Անոնք հետեւարար կը ճանշնան թէ իշխանը կամ աւագանին, կամ որպիսի եւ իցէ անուանեալները ճշմարիս իշխանութիւն ունին, վասն զի Աստուած, Նախընթաց մարդկային գործադրութիւնը կատարուելն ետքը, իրենց իշխանութիւն առած է, ուրբ Գրոց սորվեցուցածին համաձայն. ա-

սանր ընդ համառակին՝ իրենք զիրենք միշտ իշխանէն եւ իշխաղներէն վեր կը համարին, եւ զանոնք ուրիշ բան չեն համարիր բայց եթէ իրենց գործակալները, մինչեւ կը յանդղնին իրենց իշխանութիւն մը սեփականելոր իշխաններն ուզանուն պէս դնեն վերցընեն :

Անոնք՝ (ըսեմ հրապարակական իրաւանց տեղեակ մեծ մատենագրի մը հետ) կ'ընդունին ոոր իշխանութիւնը բազմութեան մէջն է. վասն զի ուր որ իշխանութիւն չկայ, բազմութեան համար է, որովհետեւ անոր միութեանը սկիզբն է. բայց՝ բաշխութենեն չէ, որովհետեւ ասիկայ ոչ կրնայ նոյնը ստեղծել եւ ոչ ալ եղծանել. բաշխութիւն չէ, որովհետեւ բազմութիւնը չիկառավարեր, հապա կը կառավարուի, Ասոր համար ժողովրդեան վեհապետութիւնը հրատարակազները, Ասաւուծոյ կարգադրութիւնը չեն ճանչնար, որն որ զմարդիկ ընկերական ընելով, պարտաւորեցաւ ընկերութեան մէջ իշխանութիւն մ'ալ ուզել, որ զանիկայ կառավարէ : Ամենածանր այլանդակութեան մէջն ալ կ'իյնան երբ իրենց կը յանդրգնին գրաւելու նոյն իշխանութիւնը, զորն որ հաւասարութեան անուամբն օրինաւոր վերնագունին կը զլանան, եւ որ առաւել է, աւետարանին դէմ յայտնի պատերազմ կ'ընեն, որն որ իշխանն Աստուծոյ պաշտօնեայ հրատարակելով, իր անսիսաւ ձայնովն ալ անոր իշխանութիւնը կը ճանչնայ : Ահաւասիկ ինչ եղանակաւ աստուածարանները նպաստաւոր են այն սկզբան :

Գ Լ Ա Խ Խ Խ Թ Բ Խ .

Ազգայնութիւն :

Ազգայնութիւններն իրաւունք ունին ինքնորին հաստատուելու :

Կիրքերը՝ առ վերջի տարինները շատ պատրաւակներ հետեցին ժողովուրդներն ապատամբութեան զրդանելու. ասոնցմէ մէկ քանին արդէն քննեցինք : Առանձին տեղույ մ'արժանաւոր է ազգայնութենէ առնուած պատրուակը : Ինչու որ՝ եթէ սասոյդ է, իժէ ազգայնութիւնները, ինչպէս հիմայ կ'ըսուի, իրաւունք ունին ինքնորէն հաստատուելու, բոլորազմին անօդուած է, որ Եկեղեցին՝ առ օրինաւոր իշխանութիւնս հայտակութիւն քարոզէ : Եւ եթէ ասոր վրայ աւելցուին մէկալ զոյդ մը սկզբունքները, այսինքն է անմիջամտութեան, եղած լմացած գործքի սկզբունքները, ասով մշտնջենաւոր ապատամբութեանց բովանդակութիւն մը կարգաւորուած կը տեսնես : Ազգայնութեան սկզբունքով յեղափօխութիւն կ'ընեն, անմիջամտութեան սկզբունքով արդելք կը դրուի նոյնը նուանէլ կրցողին, եւ եղած լմացած գործքի տեսական վարդապէ-

առաջեամբ օրինաւոր կը ճանշցուին նոր կարգադրութիւնները, եւ ալ դէմ զնելու բան չիմնար: Աս տեսական վարդապետութիւնը շատ աղեկ կարգաւորուած է, հիմակուան գործնականն ալ նոյնը կը հաստատէ. մինակ կը մնայ քննել ու տեսնել, թէ արդեօք արդարութիւնն ալ, որ առանձնականաց եւ ազգաց գերազոյն կանոնն է, ասոր կը հաւանի եւ իր կնքովը կը դրում:

Ազգայնականութիւնը կը մնայ մասնաւոր հարաւունքն ունին ամէն արդելքները կործանելու, որոնք թէ իշխաններու, եւ թէ ժողովրդոց կողմանէ իրենց դէմ կը գրուին: Արդ՝ ընթերցող, ինչպէս կը աեանես, հոս զարհուրելի իրաւունքի մը վրայ է խօսքը, որովհետեւ աշխարհքիս կէսին կործանմանը հետ յարաբերութիւն ունի. ուստի թէ որ կ'ուզես քննենք մէյմը, թէ արդեօք աս բանս անխախուտ եւ պատշաճաւոր հիմ մ'ունի:

Հայոց ըսէ ինձի, ով է աս սոսկալի իրաւունքն ունեցողը: Ազգայնութիւնը: Բայց ինչ է աս ազգայնութիւնը. որո՞նք են իրեն բաղկացուցիչ տարրները: Արդեօք ծովերու, լեռներու, գետերու աշխարհագրական բաժանմունքն է, որ իրեն սահմանը կ'որոշէ: Ստուգիւ չէ. ապա թէ ոչ բովանդակ Եւրոպայի ցամաքը մինակ մէկ ազգ մը պէտք էր ըլլալ. Խտալիան որուն բովանդակ երկայնութիւնը լերանց շղթայ մը կ'անցնի, երկու պէտք էր բաժնուիլ, եւ ազգ երը պէտք էին բազմապատկիլ ամէն չորս թիզ ջրի ընթացքին համեմատ, որ գիմացնին կ'ելլէ: Այլէւայլ կրօնքները, շահերը, եւ ցեղերը կը սահմանաւորեն: Բայց կրօնքները շատ անդամ զանազան են մի եւ նոյն գաւառի մէջ, ինչպէս Գերմանիա, Գաղղիա եւ Անգղիա. շահերը նոյնպէս զանազան են մի եւ նոյն ազգի մէջ. ու կը զանազանին նաեւ տարւէ տարի, շըսեմ դարէ դար: Խոկ ցեղերն ու սերունդները ընդհանրապէս անսաղդ բաներ են, որովհետեւ բովանդակ Եւրոպայի մէջ խառնուած ու շփոթ են: Գուցէ թէ հանձարը, համակրութիւնը, արտաքին նմանութիւնն է, որ ազգայնութեանց գոյսութիւն կատան: Բայց պյոսպիսի կատակներու վրայ բանաստեղծութիւններ կրնան շինուիլ, չէ թէ իրաւանց հիմ բոլոր աշխարհք տակնուվրայ ընելու համար: Ի՞նչ կը մնայ ուրեմն որ կարող ըլլայ պարզապէս ազգայնութիւնը քանդակել, այնպէս որ՝ բոլորովին յայտնի ու անտարակուսնիլ ըլլայ: Լեզուն է, որուն վրայ ըստ մեծի մասին կը յենուն, այնպէս որ հասարակաց լեզու մը խօսողներն ամէնքն ալ մէկ հասարակաց ազգայնութիւն կազմելու կը զուգընթանան: Գոհութիւն Աստուծոյ, որ գտնուեցաւ: Բայց հոս ալ՝ որովհետեւ լեզուները քիչ շատ իրարու նման են, կրնան յատակութեամբ ու պայծառութեամբ սահմանել, թէ ուր կը վերջանայ մէկը եւ կը սկսի մէկալը: Դնենք թէ կարող ես, եւ կարող ըլլալով՝ ա-

մէն սահմանի որոշման վրայ ըլլալու խնդիրներն ալ կարենաս դադրեցընել, այսու ամենայնիւ գեռ չառ բան կը մնայ ընելու: Անդպիսի մէջ Ռէլիսի ժողովուրդը անդպիերէն չիխօսիր, անդպիերէնէ տարրեր է Խրլանտայի մէջ խօսուած լեզուն, եւ ամենատարրեր Յանիական կղզիներուն, եւ Հնդկատանի լեզուները, ուրեմն, եկուր կտոր բաժնէ նախ Անդպիան: Եսքը ցամաք անցիր, եւ ահաւասիկ առջեւդ կ'ելլէ Պիխապայա իրեն բոլորովին սեպհական լեզուաւը, այնպէս որ Սպանիայէն կ'ուզէ բաժնուիլ. եկուր Բեղդիա, եւ շուտ մը երկուքի ձեզքէ, ինչու որ կէսը գաղղիացի, կէսը Փիամինկ է: Մտիր Գաղղիա, շուտ մը դուրս հանէ Ալասիա, Լոթարինգիա, եւ Քորսիքա, ինչու առջի երկուքը գերմանացի են եւ աս ետքինն իտալացի: Հելուետիայի վրայ չեմ խօսիր, որն որ բոլորովին քայլայելու է, որովհետեւ մէկ մասը գերմանացի, մէկալ մասը գաղղիացի, երբորդ մասն ալ խօսալացի է: Անցիր Աւատրիա, Գերմանիա, Ռուսիա, Տաճկաստան, ո՛հ, որչափ այլեւայլ լեզուներ: Մինակ Աւատրիայի մէջ անշափ լեզուներ կը խօսուին. Ռուսիա նոյնպէս թէ Ասիայի եւ թէ Եւրոպայի մէջ շատ լեզուներ ունի, մինչեւ Եղիպտոսի եւ Ասորեստանի Տաճիկները տարրեր են Կոստանդինուպոլսեցիներէն: Ի՞նչ կեցեր ես, սկսէ քայլայել աս ամէն թագաւորութիւններն ու ինքնակալութիւնները: Այսու ամենայնիւ ասիկայ դեռ գործերուդ պատրաստութիւն մըն է, եւ երբ որ երկիրը պատրաստ կ'ըլլաս, ան ատենը գործքի պիտ'որ սկսիս զանազան ազգայնութիւնները խմբելու: Պրուսիա, Պատիկերա, Աւատրիայի մէկ մասը, եւ գրեթէ բոլոր Գերմանիա պէտք է մէկ թազաւորութիւն մ'ըլլան: Գաղղիա պէտք է յանձն առնու որ Նիցցայի կոմսութիւնն ետ տրուի եւ իր երկու ներքին գտառաները իրմէ բաժնուին, եւ միսիթարուի Ավկիանոսի մէջ քանի մը հին գաղթականութիւններն որսալով: Անդպիա թողպատիկնայ Եւրոպայի մէջ, Ասիայէն ետ քաշուի. եւ առ առաւելն միանայ իր այն բարի անդրատլանտեան դստերը հետ, որն որ միշտ իրեն վերաբերած էր՝ որ է միացեալ Հաճանգներու Հառարակապետութիւնը: Վերջապէս, մէյ մ'որ բոլոր աշխարհը քայլայուեցաւ, հարկ է զլիօէն սկսիլնորէն շինելու: Գիտեմ այս, որ ոմանք բաւական կը համարին թէ աս սկիզբը մինակ Խտալիայի վրայ ի գործ դրուի, եւ եթէ ինք անդամ մը միաւորուելու ըլլայ, ալ գոհ է որ մնացած աշխարհը խաղաղութեան մէջ առըրի: Բայց ասիկայ աններելի անձնասիրութիւն մըն է. ինչու որ եթէ ճշմարիտ է սկիզբը՝ ամէն տեղ ճշմարիտ է, եւ ընդհանրապէս ճշմարիտ ըլլալով, կարելի չէ ըստ հաճոյից գործադրութեան մերձեցընել: Ի՞նչ կ'ըսես, ընթեցող, բաւական չէ Եւրոպայի վրայ անդամ մը աշքերնիս գարձնելն աս կարծուած իրաւունքին բացարձակապէս անկարելի ըլլալը ցուցընելու:

Բայց զուարձախօսութիւնները մէկդի ձգելով, ինչու համար ազգայնութիւններն ինքնօրէն պիտ'որ ըլլան: Եթէ առոր՝ այնչափ մեծ այնչափ բացարձակ հարկաւորութիւն մը կոց նէ, ի հարկէ իր մեծ պատճառն ալ պիտ'որ ըլլայ: Կրնայ մէկը ըսել մեզի: Նախ առաջին աշխարհը ասիկայ ճանչցած չուներ, մանաւանդ թէ եւ ոչ իսկ կասկած մ'ունեցած էր վաժմուն դարերէ վեր, եւ թագաւորութիւններ ու միապետութիւններ բաղկացած էին առանց տարրերութեան կամ մինակ մէկ լեզու մը, եւ կամ այլ եւ այլ լեզուներ խօսող ազգերէ: Ասորեսաանցւոց, Պարսիկներուն, Քաղցեացւոց, Յունաց եւ Հռոմայեցւոց հռչակաւոր ոկետութիւնները, նոյնպէս հետզհետէ մինչեւ մեր օրերը նորազոյն միապետութիւններ միշտ կազմուած են այլ եւ այլ լեզուներու վերարերող ազգերէ: Մինչեւ փոքր Փիէմոնթէն ալ մինչեւ քանի մ'օր յառաջ միտքէն չէր անցըններ թէ Սաւոյին լեզուին պատճառաւ իրեն չէր կրնար վերարերիլ: Մէկ ժողովուրդ մը մինակ պատճեան մէջ կը գտնենք, որ իր ազգայնութեան վրայ խիստ կապուած էր. բայց աս բացառութիւնը մանաւանդ կը հաստատէ հակառակ կանոնը, ինչու որ աս ժողովուրդն ուրիշներուն հետ շխանուեցաւ Աստուծոյ յայտնի հրամանաւն եւ ամենածանօթ վախճանի մը համար: Պէտք չէր խառնուիլ ոչ ուրիշներու հետ, եւ ոչ իր մէջը մէկ ցեղը մէկալին հետ, որպէս զի Որդուոյն Աստուծոյ ըստ մարմեռ ծնունդը նշանակուած մնայ, եւ որպէս զի ստուգուած տեսնուին մարդարէութիւնները, որ այնչափ դարերով յառաջ գուշակած էին ազգը ցեղը, ընտանիքը, որոնց ինք պիտի վերարերէր: Այսու ամենայնիւ աս ժողովուրդը Քրիստոսի ատենները մարդարէութեանց համաձայն իր ազգայնութիւնը կորսընցուցած ըլլալով, Յիսուս Քրիստոս չէ թէ միայն շյանձնեց որ ջանան նոյնը նորէն ստանալու, հազար ինքն իսկ օտար իշխանի հնազանգեցաւ, եւ իրեններուն պատուիրեց, որ նոյնպէս ընեն: Արդ՝ դժուարին է համոզուիլը, որ ի նակատ ազգայնութեանց այնպիսի բացայսյու պատճառ մ'ըլլայ, երբ ասոր վրայ երբեք մէկը խօսք ըրած շունի:

Ժողովրդոց բարիքը, կ'աղաղակեն, ժողովրդոց բարիքն անշուշտ նոյնը կը պահանջէ: Օտար իշխան մ'ինչնպէս կրնայ չճանչցած ժողովուրդը կառավարել. ինչպէս անոր հարկաւորութիւնը կրնայ հոգալ, անոր բնաւորութիւնը մշակել, անոր օգուտը յառաջցընել: Իրաւցընէ՛ ես աս ամէն դժուարութիւններու չէի սպասեր սյասպիսի ժամանակի մը մէջ, ուր այնչափ կը պաշտպանուի ընդհանուր կողմանակցութիւնը, ուր ամէն մարդիկ եղբարը կ'անուանուին, ուր կը բաղձացուի բովանդակ մարդկային ազգը մինակ մէկ հասարակապետութեան դարձըննելու: Քանի մը յետազնացներու, քանի մը խաւարեցուցիչներու բաժանելու եւ անդատելու բաղձալը, եւ իրենց

լեզուն շխօսողները բարբարոսի տեղ գնելնին սիսէի, ինչպէս
կընէին հին Յոյներն եւ հիմակուան ցենացիները, քայց թէ
իւրանի - բարձր - նուռաց հառաջ բարդի կարող ըլլան կարծել,
թէ իրաւցընէ կարելի չէ միարանիլ անսոնց հետ, որ ուրիշ լե-
զու կը խօսին, առոր խելքս շիհամանիր:

Քայց ստուգիւ բաւականն է աս պատճառը թէ օտար
իշխանը կարող չէ իշխած օտար ժողովրդեան մը, բարիբը
հոգալ: Թէ կարող է, եւ թէ իրեն շահը կը պահանջէ, որ
հոգայ, եւ ըստ հասարակ օրինաց ալ կը հոգայ: Կարող է՝
թէ որ կ'ուզէ, ինչու որ՝ աս կառավարութիւնը պարտաւո-
րութիւն չունի ոչ բոլոր օտարականներն եւ ոչ ալ մինակ օ-
տարականները գործքի գնելու, մանաւանդ թէ՝ գրեթէ հա-
սարակ բան մ'եղած է որ նոյն ազդին մարդիկը գործածուին:
Եւ եթէ քաղաքական պատճառներու համար երբեմն աս կա-
նոննեն գուրս կ'ելլէ նէ, անկարելի չէ այնպիսի մարդիկը գըո-
նելը, որ ըստ բաւականին ճանշնան այն զաւառին վիճակն ու
որպիսութիւնները: Ամէն շափաւորապէս ընդարձակ կառա-
վարութիւններու մէջ ասիկայ միշտ պատահած է անցած ժա-
մանակները, եւ կը պատահի ներկայ ատեններս ալ առանց
այն նորանշան անպատշաճութիւններուն հանդիպելու որ
քանի մը տարիէ վեր դտնուեր են: Կ'աւելլըընեմ միանդամայն
թէ, օտար իշխան մ'առանձին զբոշիո մ'ունի իր կառավա-
րութեան տակ եղող այլ եւ այլ ազգերու օգուտը յառաջ
տանելու. ինչու որ՝ այն ազգերն ուրիշին օտար են, չէ թէ
իրեն, որ զլսաւորնին է, եւ նոյն իսկ զանոնը պարտաւոր
հաւատարմութեան մէջ հաստատուն պահելէն ունեցած օ-
գուտը, զինք առ այս կը յորդորէ: Ասոր համար փորձը կը
ցուցընէ, թէ հասարակօրէն օտար լեզուի ժողովուրդներն
աւելի հայրաբար կը նայուին, քան թէ նոյն իսկ թագաւորին
լեզուն խօսող ժողովուրդը: Ասոր դէմ ցոյց մը շիկրնար ըլ-
լալ Անդղիայի օրինակը, որ իրլանտիայի վրայ այնպէս բարբա-
րոսական եղանակաւ կը բռնանայ. Որովհետեւ ինչպէս յայտնի
է, առոր առանձին պատճառը կայ, եւ է բողոքական մոլեգ-
նութիւնը, որ իր բոլոր՝ բայց անկարող կատաղութիւնն Ռւզ-
ղափառ Եկեղեցւոյ վրայ կ'ուզէ թափել: Այսու ամենայնիւ
գործքն աւելի զօրաւոր կը խօսի քան թէ ամէն պատճառնե-
րը: Ա՞վ կրնայ ըսել թէ Ալսասիա կամ Լոթարինդիա Գերմա-
նիայի ուրիշ ժողովուրդներէն աւելի գէլ վիճակի մէջ ըլլան
եւ թէ Գաղղիա անկարող է իրենց օգուտը յառաջացընել:
Ա՞վ կրնայ ըսել թէ Լոմպարդիա որ դեռ երեկ Աւստրիայի
իշխանութենէն ելաւ թէ մշակութեամբ եւ թէ ուրիշ քա-
ղաքական առաւելութիւններով նուաստագոյն ըլլայ քան
զՓիեմնթէ կամ Խուալիայի ուրիշ կողմերը: Ա՞վ կրնայ ըսել
թէ դարերով Փիեմնթէի հետ կապուած՝ Սաւոյիան իր
վիճակին վրայ, աս վերջի տարիները միայն զուրս առնելով,

գոհ եղած շըլայ: Աւասիկ յայտնի ցոյց մը: թէ կառավարութեան մ'անկարելի չէ հոգ ունենալ նաեւ ուրիշ լեզու խօսող ժողովրդոց վրայ:

Տարակոյս չկայ որ ժողովրդեան մը գերադոյն շահերն ու օգուտներն ալ կրնան ապահովցուիլ: Որչափ որ ալ ազատական գաղափարներով տոգորուած ըլլայ մէկը, եթէ բոլորովին ուղիղ մտածութիւնն ու խղճմտանքը կորսընցուցած չէ, չիկրնար ուրանալ որ ժողովրդոց ամենէն հարկաւոր պիտոյքներն են արդարութեան տեսչութիւնը, կրօնի հաստատութիւնը, եւ չէ թէ սուտ ազատականութիւնը, հապա ճշմարիտ ազատութիւնը: Արդ՝ ինչո՞ւ աս ամէն բաները նոյն ազգէն չեղող կառավարութիւնը չիրնոյ յառաջացընել: կառավարութիւն մը ազգային ըլլալուն համար ի ընէ արդար չէ, եւ ոչ ալ ազգային շըլալուն համար ի ընէ անիրաւ է: Բարութիւնն եւ անօրէնութիւնը յառաջ կու դան կառավարութիւնը կազմող անձինքներէ եւ սկզբունքներէն, որ նոյն կառավարութիւնը կը կերպաւորեն. այնուէս որ ազգ մը միշտ մի եւ նոյնը մեալով՝ երբեմն իր բաները յաջող եւ երբեմն անյաջող դացած են այլ եւ այլ կառավարութեանց որպիսութենէն, թէ պէտ եւ միշտ ազգային եղած ըլլան: Ստուգիւ չեմ համարիր թէ աշխարհքիս վրայ ամենէն լաւ կառավարութիւնն ունին Տաճիկները վասն զի կառավարիչները Տաճիկ են, եւ ոչ ալ ճենացիք վասն զի ճենական իշխանութեան տակն են, այսպէս եւ ոչ ալ Գաղղիա ազգային ժողովքին (Քօնվանսիոնի), կամ Անդղիա՝ Քրոմուելի ատեն աշխարհքիս ամենէն երջանիկ ազգերն էին. ուրեմն ազգայնութիւնները բաւական չեն կառավարութիւն մ'ազգէկ ընելու: Ասոր հակառակ՝ ազգէկ կառավարութիւն մը, անիմանալի բան կ'երեւայ, թէ ինչո՞ւ յանկարծ գէլ պիտ'որ ըլլայ երբ կը սկսի ուրիշ գուառ մը կառավարել ուր տարրեր լեզու կը խօսուի: Օրինակի համար՝ նոյն իսկ Փիեմոնթէ, կառավարութեան գաղափարը, որ ամէն տեղ բարոյականութիւնը մէկանդ կը տանի, ինչո՞ւ համար յանկարծ անպիտան պիտ'որ համարուեր, թէ որ չէ թէ միայն Սաւոյան հապա նաեւ Տօֆինէն ու Փրովանս գաւառները կառավարելու ըլլար: Ինչո՞ւ Նարուլէոնի այնպիսի ազատական ու հայրական կառավարութիւնը՝ յանկարծ անպիտան պիտ'որ ըլլար, եթէ Ռենոս կամ Ալպիանները անցնելու ըլլար: Գուցէ թէ մեր մնծանուն քաղաքագէտներուն ճարտարութիւնը գժրախառար սրոշուած սահմաներս մէջ ամփոփուած է որ, զանոնք անցնելէն ետքը ապշտութեան դառնայ: Աս բանիս բանաւոր պատճառ մը գտնելը դիւրին բան չէ: Բայց ան ատեն ինչո՞ւ համար Աւատրիա, օրինակի համար, պիտի չկարենայ Անեներիկ ու Լոմպարտիա կառավարել. ինչո՞ւ Գաղղիա պիտի չկարունակէ Լոթարինգիայի ու Ալսասիայի մէջ, այսպէս ըսէ

ուրիշներուն համար ալ. ուստի աշխարհքս ալ ինչն կարող պիտ' որ լըլլայ խաղաղութեան մէջ մնալ. ազգայնութիւնները մոռացութեան մէջ թաղելով:

Իրաւցընէ՛ ջերմ արեան արցունքով ողբալու բան է, որ մարդիկ իրենց ունայն իմաստակութիւններովն եւ անտառական կիրքերովը՝ ան աստիճանի հասած են, որ իրենք արդեն ուղիղ մտածութիւնը կորսընցուցած ըլլալէն զամ' ուրիշներուն ալ կորսընցընել կու տան: Աեւպէս ընաւորութեանց ցնորքներով, եւ ազգայնութեանց առասպելներով կը կարծեն թէ իրաւունք ստացած են, զորն որ իմաստնագոյն իրաւունց մատենագիրներն եւ ոչ անոնց կը շնորհեն, որոնք յայտանի բռնաւորութեան տակ են, իրաքանչիւր իր տէրութիւնը տակն ու վրայ ընելու, հպատակներն իշխաններու գէմ ապատամբեցընելու, դարերով՝ ու հանդիսական դաշնիքներով վաւերացած իրաւունքներն եղծաննելու: Աեւպհական ազգայնութիւնն ինքնօրէն կացուցաննելու համար ուրիշնը կը յափշտակեն, դահերը կը կործանեն, ընտանիքները կը ջնջեն, հարիւրաւոր՝ հազարաւոր անմեղներ կը զահեն երկիրներ, գեղեր, քաղաքներ կ'այրեն, մոլեգին քաղաքական պատերազմներ կը գրգռեն, ամենէն հանդարս գաւառներու մէջ աւեր, կործանում, մահ կը տարածեն: Աեւպհական ազգայնութիւնն ինքնօրէն կացուցաննելու համար յայտանապէս ապատամբութիւնները, դաւաճանութիւնները, նենդաւորութիւնները, մատանութիւնները, դաշոյնները՝ օրինաւոր, սուրբ կը դաւանին, քաղաքագէտ մարդիկ կը պարծին դաւակից ըլլալնուն վրայ, եւ դեսպանականներն ապատամբութեան թէւ թիկունք կ'ըլլան նոյն իսկ իշխանին տանը մէջ, որուն քով դեսպան խրկուած են, Զօրապէտներ, Ծովապետներ, Պաշտօննեաններ որոնք պատույ եւ հարստութեան առաւ հատուցումներն ընդունած են, իրենց թագաւորը կը մատնեն եւ կը սպաննեն: Աեւպհական ազգայնութիւնն ինքնօրէն կացուցաննելու համար կրօնի ամենատարբ իրաւունքներն սուրբ տակ կ'առնեն, Եկեղեցին շղթաններու կը զարնեն, Յիսուսի Քրիստոսի փոխանորդն իրենց յարձակմանը նոպատակ կ'ըլլայ, եւ Աւզզափառներն Առաքելական Ամոռնէն կ'ապստամբին, եւ Եկեղեցականներն ալ սուտ գիտութենէ իմաստակութիւններ կը մուրան այսչափ անօրէնութեանց եւ պղծութեանց վրայ դոյն մը տալու համար:

Կ'ուզէմ ես շնորհել ազգայնութեանց մոլեռանդներուն թէ, ստար իշխան մը վանտելէն, սեւպհական երկիրը միաւորելէն, կարելի է թէ ժամանակաւոր տառաւելութիւն մը դայ (որն որ բոլորովին անսաղգ է): Բայց' Բնէ կ'ելլէ ասկից: Աւրեմն անաստներուն հաւասար եղանք, որոնք մինակ նիւթական օգտի զգածմամբ կ'ատպրին: Աւրեմն ինչ որ օդտակար է, միանդամայն շտամ մը համատ ալ եղած է: Արդարութիւնը՝ իրաւունքը՝ ալ բան չե՞ն արժեր մարդկային:

ընկերութեան ընթացքին մէջ : Բանական մտաց լուսաւորութիւնը՝ ալ արժէք մը պիտի չունենայ: Քրիստոսի պատուիրանները, որ հպատակութիւն կը հրամայեն առ իշխողս, ամենքն ալ ջնջուեցան: Ուրեմն այնչափ անօրէնութիւններ, այնչափ այլանդակութիւններ որ առ նպատակին կը դիմեն, կը դադրին եղեռնութիւն ըլլալէն, եւ ամենքն ալ իրենց վախճանէն սո՞ւրը կը համարուին: Իրաւ որ, լաւագոյն կ'ըլլար, թիւ յատակ խօսէին, եւ ազգայնութիւնները մէկ դի ձգելով, յայտնի զրուցէին, թիւ ջուրը պղտորել կ'ուզեն, որպէս զի մէջէն, ստակ, պաշտօններ, զործակալութիւններ, թերթականներ, եւ երկիրներ որսան. ուստի՝ առ նպատակին հասնելու համար, հարկաւոր կը տեսնեն քիչ մ'ատեն մարդկային ու աստուածային օրէնքները լուցընել, եւ զբրիստոս ու իր Եկեղեցին մէկ դի ընել. եւ թիւ առ տեսակ խօսիլը Փասսաթորէին լեզուն կը յիշեցընէ նէ, թերեւս անոր անամօժութեանը հետ տեսակ մը անկեղծութիւն ալ կ'ունենայ:

Գ Լ Ա Խ Խ Խ Է .

Ուսումն աշխարհականացընել:

Ա. Տէրութեան կը վերաբերի մանկութիւնը կերպաւորել: — Բ. Կղերականներն ընտանիք չեն ճանշնար: — Գ. Աւելի եւս չեն ճանշնար կրնաւորները: — Դ. Պատանիները ծնողաց սէրէն կը պաղեցընեն:

Գրազդիական յեղափոխութեան՝ առնենունիննեն ըստած սկզբունքներուն մէջ առաջին տեղին ունի ուսումն աշխարհականացընելը. եւ որովհետեւ շատ ատեն չէ, որ իտալիա համոզուած է ասոր մեծ բարիք մ'ըլլալուն վրայ, ուստի աշխարհականացընելու պաշտպաններն ամեն ջանքը կ'ընեն, առ նպատակին հասցընող քանի մը սկզբունքները բարձր ու յարգի ցուցընելու: Աս նիւթիս մէջ իրբեւ առաջին սկիզբ կ'ենթադրեն, թիւ ուսումն էապէս Տէրութեան կը վերաբերի, եաբը կը հաստատեն, թիւ քահանաները, աւելի եւս կրօնաւորներն անկարող են կրթելու, վասն զի ոչ ընտանիք կը ճանշնան, եւ ոչ ալ ընկերութիւնը, որուն սահմանուած են տղաք եւ աղջկունք: Բան չեմ զրուցեր մայրապեաններուն վրայ, որովհետեւ ինչ կ'ուզես որ հասկընան աշխարհքիս բաներէն այն լաշակաւոր գլուխները: Ուստի եւ կը հետեւցընեն թիւ իրենց կ'իյնայ ամեն բան կարգաւորել, եւ ուզածնուն պէս գլուխները շիտէլ:

Իմ ընթերցողս, շատ հեղ լսած պիտ'որ ըլլաս աս զեղեցիկ առածները. զոնէ անզամ մ'ալ ասոնց համառօտ պատասխանը լսէ:

Ա. Առաջին ննիթաղբութիւննին ան է. Եւ Քլետու-

Է-ր Տեր--նիոն լ-ը -ըն-ըհ-ի-ու ի-լե-նա-նի-ու և Ա-ր-բ-ե-ր
հ-ո-ն-ի-նի-ու ի-ր-դ-ո-ր-ո-ի-լ: Բայց աս առաջին ենթադրու-
թիւնը ստոյդ է: Ո՞հ. ընութիւնը, կամ թէ ըսենք՝ ընու-
թեան արարիչը, այնչափ անխօհեմ եղած չէ, որ խեղճ ման-
կութեան հասակը վարձկաներու եւ հազարումէկ ծանր զբաղ-
մանց մէջ թաղուած մարդիկներու ձեռքը յանձնէր: Ման-
կութեան հասակը կերպաւորելու կամ կարգաւորելու առա-
ջին իրաւունքը հօր ու մօրն է, ինչու որ՝ առոնք որ Աստուծ-
մէ այն մեծարոյ արժանաւորութիւնն առած են զաւկըներնուն
գոյութիւնը տալու, աս մեծ պատիւն ալ իրենց տրուած է ա-
նոնց երկրորդ գոյութիւնն ալ տալու, որ է բարոյական կըր-
թութիւնը: Եւ ասիկա Աստուծոյ սիրալից մէկ նախախնամու-
թիւնն է: Ինչու որ՝ ով կընար անոնց վրայ այնչափ հոդ
ու խնամ ունենալ իրենցմէ աւելի որ ի ընութենէ պարտաւ-
որուած են զանոնք սիրելու իրենց մէկ մասը, եւ որոնց-
մով իրենց մահուանէն ետքն ալ գեռ կ'ապրին: Կընայ պա-
տահիլ երբեմն որ քանի մը ծնողք անհոգ եւ անփոյթ ըլլան,
բայց աս ստոյդ է, որ ըստ ինքեան ծնողացմէ աւելի ուրիշ
մէկ կրթիչ մը հաւատարմութեան ապահովութիւն շիկրնար
տալ: Աս պատճառաւ հակառակորդաց առաջին ենթադրու-
թիւնը, չէ թէ միայն խախուտ, այլ նաև՝ կրնանք ըսել
սրբապիղծ յափշտակութիւն է հայրական իրաւանց: Ո՞չ, աշ-
խարհիս վրայ, ամենեւին կառավարութիւն, մը շիկրնար ար-
գելել որ հայր մ'իր որդին՝ իր մէկ մասը՝ չկընայ կրթել.
եւ ոչ ոք կընայ սահպել, որ իր ուզածին պէս չկրթէ: Բնա-
կան օրինաց նայելով՝ որդւոց առաջին կրթութիւնը միշտ
հօրերնուն կը վերարերի, ուսաի եւ իրենց ճիշդ իրաւունքն է
ընտրել կրթիչ մը, զով որ կ'ուզեն, խրկել զաւակնին այն
դպրոցը՝ որ իրենց հաճոյ է, եւ մերժել այն ուսումնարանը՝ որ
իրենց անհաճոյ է. եւ ով որ աս իրաւունքն անոնցմէ կը վեր-
ցընէ, ազատութիւն պոռայ, ազատութիւն կանչէ, որչափ որ
կ'ուզէ, միշտ աշխարհիս վրայ շլուած բանութիւն մը կ'ը-
նէ, որուն եւ ոչ հեթանոսները կը համարձակէին:

Մանեկութեան առաջին կերպաւորութեան մէկ հար-
կաւոր մասն ուսումն է: Ով որ, չեմ ըսեր ուզզափառ, այլ
պարզապէս քրիստոնեայ է, շուառվ կը աւենէ, որ տղոց ա-
ռաջին կերպաւորութիւնն երկու էական մաս ունի: Բայն ու-
սումը՝ որ նոյն հասակին համեմատ հարկաւոր աեղեկութիւն-
ներու արդար չափն է, եւ ետքը հոգւոյն կրթութիւնը, որ է
կրօնական ու բարոյական սկզբանց սրախն մէջ բացուիլը: Աս
երկրորդ մասն առանց մէկ տարակուսի մը աւելի էականն է,
որն որ պէտք է հոդացուի առանց աշխատութեան եւ ոչ
դժուարութեան խնայելու, թէ որ գեռ աւելի պատուաւոր է
տարբինի քան թէ իմաստուն մարդ ըլլալը, եւ կամ զգաստ
քաղաքացի ըլլալը քան թէ հմատ մարդ մը: Արդ՝ աս նիւ-

թիս մէջ ի՞նչ ըրած է քրիստոնէութիւնը, որ արդէն ի՞նչ որ
մարդուս հարկաւոր է լիութեամբ կը հոգայ կը պատրաստէ :
Աս երկրորդ մասին համար ինք իրմէ թէ անձինքն եւ թէ
կերպը սահմանած է : Յիսուս Քրիստոս՝ իր աւետարանին
պաշտօնեաները, իր եկեղեցւոյն քահանաները, իրրեւ կրթիչ
հաստատեց . Դւշտէ, ըստ առնց, եւ ուշացուցիւն մէն
մէկալէն շատ աւելի հարկաւոր է, քրիստոնեայ ժողովուրդը
շուտով իմացու, թէ ասիկոյ Եկեղեցւոյ ձեռքը հաւատալը
իրենց պարտքն ըլլալով՝ ուրիշ լաւագոյն բան մը չէին կրնար
ընել, բայց եթէ իրենց զաւկըները վատահութեամբ եկեղեց
անանաց հոգարարձութեանը յանձնել : Ասկից շատ զարե-
րով մանկութեան առաջին հասակը միշտ եպիսկոպոսարան-
ներու, քահանայարաններու, միանձանց Ըրբայարաններու . ու
կուսանաց վանքերու հսկողութեան տակ կը կրթուէր : Ան ա-
տենն աշխարհայինն կառավարներուն եւ ոչ մոքէն կ'անցնէր,
թէ իրենց կը վերաբերի առ նիւթիս ձեռք զարնելը, ինչպէս
որ ուրիշ տնական եւ առանձնական գործերու մէջ խառ-
նուիլն իրենց չէր իյնար : Մենք՝ հիմակուան առենս ալ վար-
ժած ըլլալով կառավարութիւններուն, ազատութեան ա-
նուամբ, ընտանեաց ամէն ներքին գործքերու մէջ մանելը ելլելը
տեսնելու, գլուխնիս կը ծռենք, եւ եթէ մեր վատահութիւնն
ունեցող կրթիչներն ալ աւրուելու ըլլան, աշքերնիս կը դո-
ցնիք, թէ զմեզ պարտաւորելու ըլլան մեր զաւակները մատ-
նիշներու ձեռքը ձգելու, թէ նաեւ հոգինին ալ սպաննե-
լու ըլլան, կը համաձայնինք, բաւական որ այն որուած կըր-
թութիւնը գործքի, պաշտօնի եւ ստակի ճամբայ բանայ .
բայց մեր ձերերը, որ այնշափ ազատութեան վրայ չէին խօ-
սեր, իրաւոցնէ ամէն բան աշքերնին կ'առնէին, բան թէ
թող տալոր իրենց հայրութեան իրաւունքները յափշտակուին,
եւ բաւական ուժ եւ քաջալերութիւն կ'ունենային, այնպիսի
անօրէնութեան մը չներելու : Բայց թող տանք մռնողները,
կենդանիներուն զառնանք :

Բայց ի՞նչ գէշութիւն կը տեսնես, կ'ըսէն, թէ կառա-
վարութիւն մը հասարակաց կրթութեան հոգը վրան առնե-
լու ըլլայ, եւ այսպէս դիւրինցընէ առանձնականաց կրթու-
թեան ճամբան : Ի՞նչ գէշ բան կը տեսնեմ : Շատ եւ ծանր :
Եւ նախ՝ դուն ի՞նչ գէշութիւն կը տեսնես, թէ կառա-
վարութիւնը քու առանձին ստացուածներուդ հոգն ու մա-
տակարարութիւնը վրան առնելու ըլլայ : Մեծ մտատանջութե-
նէ կ'ազատիս : Ո՞հ, ասիկա չիկրնար ըլլալ : Ի՞նչո՞ւ : Գէշ կը
տեսնես եթէ կառավարութիւնը քանի մը կտոր վաճառքներուդ
կամ ափ մը երկրիդ հոգացողութիւնը յանձն առնելու ըլլայ,
եւ գէշ չե՞ս տեսներ, որ քեզմէ անկախ քու որդուցդ, քու
արեանդ վրայ որամազքրութիւններ ընէ, կամ կերպաւորէ զա-

նիկայ ինչպէս որ կ'ուզէ : Գեշութիւնը հայրութեան սուրբ իրաւ ունքներուն յափշտակութեանը վրայ է :

Մէկալ գեշութիւնն ալ ան է, որ աս պաշտօնն այն պիսի մէկն իրեն կը սեփականէ, որն որ ամենեւին, ինչպէս նոր սճով հիմայ կ'ըսեն, աս բանիս առաքելութիւն չտւնի, որ է ըսել, թէ ոչ որ աս պաշտօնն իրեն տուած է : Աշխարհային կառավարութիւնը (համալսարանաց կրթութիւնը մէկ դի առնելով, որուն վրայ ուրիշ տեղ կը խօսինը) ունի ան ամեն իրաւունքները, զորոնք իր վախճանը, որ է ընկերութեան ժամանակաւոր բարօրութիւնը հոգալ, կը պահանջէ, եւ աս իրաւունքները բանաւորապէս չեն կրնար իրեն զլացուիլ. բայց ասով ընտանեաց եւ կրօնի վրայ ալ բացարձակ իշխանութիւն պիտի ունենայ: Թէ ասիկայ իրեն յափշտակելու ըլլայ, ինք իր ձեռքովը քաղաքական ընկերութեան առաջն խարիսխը կը կործանէ, որ է տնական ընկերութիւնը, եւ այնպիսի գործերու ձեռք զարկած կ'ըլլայ, որոնց ինք աղեկ դատաւոր չէ, եւ ոչ ալ կրնայ ըլլալ յաւիտեան: Եւ իրաւունքնէ՝ որպիսի եւ իցէ աշխարհական տաեան մը՝ կրնայ յանդդնիլ եւ իրեն սեպհականել քրիստոնէութիւն եւ բարդյական սորվեցընելու իշխանութիւնը: Բայց ո՞վ զինքը վարդապետ դրած է: Ո՞վ տուաւ հարկաւոր առաքելութիւնը: Ասիկայ հեթանոսութիւնը նորէն հաստատել մը չ'ը ըլլար, ուր Կոյսորը միանգամայն քահանայապետ էր: Աւելի եւս, կրնայ արդեօք աշխարհական կառավարութիւնն ինք զինքն ուսուցիչ հրատարակել, օրինաւոր ուսուցիչները մերժելով: Որո՞նք են, ըստ ուղղափառ հաւատոյ, ժողովրդեան ընածին ուսուցիչները: Արդ՝ ամենայստինի բան չ'մի, որ մանկութեան առաջին հասակին կրթութիւնն էապէս բարդյական եւ կրօնական ըլլալուն համար, չիկրնար նոյնը կրօնի ընածին ուսուցիչներուն ձեռքէն առնուիլ: Աս ճշմարտութիւնն ուրանալու համար, պէտք է աարակուսի տակ ձգել, կամ հարկ չկայ մանկութեան առաջին հաստակը զլխաւորաբար առաքինութեան ու կրօնի մէջ կրթելու, եւ կամ Յիսուս Քրիստոս քահանայութիւնն ասոր ուսուցիչ դրած չէ: Առջի մասն եւ ոչ հեթանոսները կրցան ուրանալ, ինչպէս կը վկայէ կունափիլիանս, երկրորդը՝ նոյն իսկ բողոքականները կը խստավանին, որոնց դպրոցները հասարակօրէն հոգիւներնուն ձեռքն են: Ուրեմն, ինչպէս կը տեսնես, գեշութիւն մը կայ դպրոցներն աշխարհականացընելուն մէջ:

Ասիկայ սահմանից դիւրին շըն համար է: Մի խառնուիր այսպիսի պատասխանէ մը: Ինչու որ՝ թէ որ կառավարութեան դպրոցներն ազատ ըլլային, եւ ծնողաց ձեռքն ըլլար իրենց զաւկըներն ուզած դպրոցները խրկելը, եւ թէ ասոնք ալ հասարակաց դրամայ եւ եկամուտով հոգացուած ըլլային ինչպէս մէկալները, վեան եւ բանութիւնը, սույզ է,

միշտ կը գանուեր բայց նուազ կ'ըլլար։ Միշտ կը գանուեր, ինչու որ՝ այնպիսի գպրոցներ բանալը, որոնց մէջ կրօնական կրթութիւնն անոնց ձեռքը չէ, որոնց ձեռքը Յիսուս Քրիստոս յանձնած է, միշտ մոլորութեան վտանդ մըն է. Նուազ կ'ըլլար, այսու նկատմամբ որ, ուզողները կրնային զգուշանալ, եւ իրենց ձեռքն եր զգուշանալը. բայց երբ որ մինակ աշխարհականացեալ գպրոցներն իրօք գործադրուած են, եւ մէկալներն ամէնքն ալ՝ ջնջուած են, այն գպրոցները՝ ուսմունքը դիւրացընելու համար գրուած են՝ ըսելը, վնասին վրայ կատակն ալ աւելցընել է։ Ի՞նչ կ'ըսէիր անոր, որ սեղանիդ վրայէն մոեղէնն ու կերակուրները վերցընելէն, եւ քեզի, կրծելու կաոր մը հաց ձգելէն եաքը, առջեւդ ելլէր ու ըսէր, թէ ասիկայ քու ճաշդ զիւրացընելու համար միայն ըրած է։ Աչ, ուսմունքը դիւրինցընել չէ. ցեխոտ ջրերը խմելու դատապարտել է, առողջարարները վերցընելով։

Երկու գժուարութիւն առջևնիս կը նետեն ուսման մենավաճառութեան կամ թէ ճշդիւ խօսելով քրիստոնէական հոգւոյ գէմ կրթութեան պաշտպանները։ Առաջինն է՝ որ կ'ըսէն, թէ արդէն իրենց վարժարաններուն ու գպրոցներուն մէջէն երբեք չեն մերժեր կրօնը, բանաւոնդ նէ իրանէ ----ցէ մ'ու իւ ունանէն։ Երկրորդն է՝ թէ վերջապէս Տերութիւնն իւսունան + ունի հայլու ունաց իւրդուրութիւնն քոյ; որոն + որ չնիերսունէու դիր՝ որ չուոյին։

Իրենք կ'անուանեն կրօնի ուսուցիչները։ Կախ առաջինն ասիկայ ընդհանրապէս ստոյդ չէ, մանաւանդ թէ, մինակ քանի մ'երկիրներու մէջ ի գործ գրուած է, ուզողափառաց բողոքներուն գէմ զնել չկրնալուն համար. եւ շատ երկիրներու մէջ, եւ ոչ ստուերը կը տեսնուի։ Երկրորդ՝ դուք կրօնի ուսուցիչները կը սահմանէք. բայց՝ չէք տեսներ որ, անոնց կ'իյնայ անձինքները սահմանէլ, ուսման ժամանակը որոշել, պակսնցընել կամ աւելցընել, որոնց աւանդուած է կրօնական ուսմունքը, եւ անոնք են որ կը պարտաւորին հսկելու, որովհետեւ Աստուծոյ պատասխան պիտ' որ տան։

Վերջապէս՝ որովհետեւ լուսնոյ աշխարհքին վրայ չէ խօսքերնիս, այլ մերինին վրայ է, աղէկ մը տեսնենք, ի՞նչ է ըստածնին։ Ամէն շարաթ՝ մէկ կամ երկու կէս ժամ կրօնի ըստած ուսուցիչը տղոց քով կու գայ, որոնք արդէն խելքերնին ուրիշ բաներու զբաղեցընելով՝ յօժարութիւննին ալ կորսնցուցած են, եւ քանի մը կրօնական խնդիրներու վրայէն կ'անցնի մէյմը իրեւ գպրոցական ուսում մը, եւ ահաւասիկ առ է բոլոր եղածը։ Արդ ես մակրմութեամբ կը հարցընեմ ամէն ծանր մտածողներուն, թող ըլլան նաեւ ազատական մտածողներ, կարծէք դուք թէ աս միջոցներով կրօնի ճշմարիտ զիսութիւնը կը սորվեցուի, կամ թէ կրօնի ճշմարիտ սէրը սրտերնին կը հեղուի։ Կարելի բա՞ն է որ այսպէսով կերպաւ-

որուի զգաստ, համեստ մանկութիւն մը, որ ինք իրմէ բաւական ըլլայ հաստատուն մալ կենաց աեսակ աեսակ եւ դժուարին որպիսութիւններու մէջ: Ընկերութիւնն եւ ընտանիքները զգաստ, համեստ, հասարակաց բարիքը սիրող ու կրօնաւեր քաղաքացիներ կրնա՞ն ունենալ: Չեմ ուզեր աս նախատինքը տալ այն ծանր մտածողներուն, համարելով թէ ոյսպիսի կոյր համոզում մ'ունեցած ըլլան:

Կրօնը, բարի վարքը, եւ ասուածպաշտութիւնն այնպիսի դժուարին գործողութիւններ են, որ քրիստոնէութեան մէջ խորունկ կրթուած ուսուցչի մ'ամէն ճիգը, հանձարը կը պահանջեն, եւ աղէկ յաջողելու համար հարկ է որ անդադար քանի մը տարի մէկանց ի գործ դրուին խրատներ, խորհրդածութիւններ, կրթութիւններ, եւ ամենէն աւելի բարի օրինակները, որպէս զի մանկական հոգին աղէկ կերպաւորուի եւ ներքուատ տողորուի: Բայց՝ ընդհանուր գաղափարներէն մասնաւորի իջնալով՝ ուսմունքն ու հմտութիւններն որ տղայ մը կրնայ ստանալ, ամէնքն ալ աս վախճանիս պէտք է ծառայեն: Տղայ մը պատմութիւն կը սորվի: Հարկ է որ ամէն բանի մէջ Աստուծոյ ձեռքը տեսնէ, որ կ'ուզգէ մարդկային դեպքերը: Բնութեան առաջին ծանօթութիւնը կու տաս. հարկ է, որ գժտած ձեռք մը նոյն բնութեան մէկ մասին վրայէն քողը վերցընէ, եւ մէկալ մասը ծածկէ, որպէս զի պատմանին, որ բնութեան արարիչը ճանշաւ կը սորվուի, զանիկայ վշտացընելու չհրապուրուի: Ազատական արուեստներուն կը զբաղի: Արշաֆ զգուշութիւն հարկաւոր է, որպէս զի գեղցցիի սէրն անոր մտածութիւններն ու զգացմունքն ազնուացընէ եւ բարձրացընէ առանց սիրոն աւրելու. Լեզուներ կը սորվի: Ասկից աւելի յարմար բան չկայ ան հասակին. բայց առաջին հեղինակներն որ ձեռքը կ'առնէ, պէտք են չէ թէ միայն յարդարուն ոճով, հապա պատշաճաւոր ալ ըլլան: Կը մատեցընէ շրմունքը յունական ու հոռմեական ազրիւրներուն: Ստուգիւ ես զինք ասոնցմէ չէի հեռացըներ. բայց որշաֆ զգուշաւորութիւն պէտք է ընէ պատանեկին առաջնորդողը, երբեմն մերկը քսղով ծածկելով, երբեմն վտանգաւորն անվտանգ եւ ապահով ընելով, երբեմն սիրյն ուզզելով եւ երբեմն ծուրը շիտկելով: Մանաւանդ թէ՝ ամէն բանէ առիթառնելով պէտք է զինք հաստատէ արդարութիւնը սիրելու, մեղքն ատելու, կրօնը, քրիստոնէական եւ ընկերական պարագերն ի գործ դնելու մէջ: Ժամանակին պէտք է զինքը զօրութեամբ ամրացընել մոլորութեան հրապարակուն, աշխարհիս վտանգներուն, առիթներու սաստիկ ազգեցութիւններուն դէմ: Պէտք է, ընդարձակ, հաստատուն գիտութիւն մը տալ քրիստոնէական հաւատքի, իրեն հիմքուն, ու կրթութիւններուն վրայ: Պէտք է մեկնել Աստուծոյ օրէնքները անոր ամէն պարագաներովն եւ բաւական յայտնութեամբ: Աս

ամէն բան ըլլալէն ետքը հազիւ կրնոյ պատանին հաստատուն կենալ իր բորբոքեալ հասակին կիրքերուն դէմ, եւ շատ անգամ կը դէգեւի կը տկարանայ: Արդ՝ կրնան արդեօք հաստացընել տալ, թէ շարաթը կէս ժամ մը կրօնք սորվեցընելով մանկութեան հասակին ըստ բաւականին կրթած ըլլաս: Ասրէ ինձի թէ ըսելու ըլլամ որ կամ չես գիտեր ամենեւին ի՞նչ է աղօց կրթութիւնը, եւ կամ բոլորպին հոդ չունիս մանկութեան հասակին վրայ: Իմ ընթերցողս, թէ ինձի չես հաւատար, լսէ Կիզոյ բողոքականին խօսքերը: «Ամենքը կը զրուցեն, ամենքը կ'ընդունին թէ առաջին ուսմունքը եապէս կրօնական պէտք է ըլլայ: բայց ասիկայ հասարակաց տեղիք մը պէտք չէ ըլլաս: Հարկ է որ հաւատարմութեամբ ի գործ դրուի: Արդ՝ ի՞նչ է բան ժողովոդական կրօնական ուսմունքը: Մինակ քրիստոնէականը բերնուց սորվիլ չէ, եւ ոչ ալ որոշուած ժամ մը հաւատոյ վարդապետութիւնն եւ քրիստոնէական կրօնի հիմնական սկզբները վարդապետելը. այլ հաւատոյ եւ կրօնական ազգեցութեան տեւական՝ միշտ գործնական ներկայութիւնն է դպրոցներու մէջ. Եապէս կրօնական կենաց մժնուղթափի մէջ եւ օրինակաւ տրուած ժողովոդական կրթութիւնն է,,:

Եւ անօնք ամենքը, որ քիչ մը բանէ կը հասկրնան, ասիկայ կ'իմանան:

Իսկ մէկալ խնդրոյն նկատմամբ՝ թէ կառավարութիւնը իրաւունք ունի մանկութեան հասակը կերպաւորելու, որովհետեւ իրաւունք ունի հարկաւոր ապահովութիւնն ունենալու ան պաշտօններուն մէջ, զորոնք որ երիտասարդները ժամանակաւ պիտ' որ վարեն հասարակութեան օդտին համար. պատասխան կու առմ թէ ասոր մէջ բան կայ, որ ճշմարիտ է, եւ բան կայ որ սուտ է: Ճշմարիտ է, որ կառավարութիւնը կրնար արգելել, որ քանի մ'արհեաւոներ, ինչպէս բժշկութիւն, իրաւագիտութիւն, եւ այլն, չգործածեն, եւ տեսակ մը պաշտօններու եւ տեսչութիւններու մէջ չմոտնեն, բայց եւ թէ անոնք, որոնք որ իրեն ապահովութիւն տուած են, որ հարկաւոր ուսմունքներն ըստ բաւականին սորված ու մասնաւոր յաջողակութիւն մը ստացած են: Աս իրաւունքը հիմնուած է ասոր վրայ, որ կառավարութիւնը հասարակաց օդտին համար պէտք է վատահութիւն ունենայ, որ անկարող մը դիտութեան պակութեան համար՝ ուրիշներուն շահուն, բարեացը, եւ կենացը վնաս հասցընէ. բայց ստութիւնն ալ խառն է, վասն զի ընկերութեան բարիքն ապահովընելու պատճառանքով, եւ ընդհանուր դաղափարներով ուրիշներուն հազար իրաւունքները կը բռնարարէ ու կը վիրաւորէ:

Նախ առաջն՝ ստորին դպրոցներու մէջ կը բառնայ եկեղեցականաց սորվեցընելու իրաւունքը, որ ամենահարկաւոր է, ինչպէս վերն ըսինք, այն առաջին հասակին համար.

մանաւանդ որ՝ աշխատրհական կառավարութիւնը բանաւորապէս իր մատագրութիւնն ուրիշ առջ պէտք չէ բանեցընէ, բայց եթէ համալսարաններու եւ բարձրագոյն վարժարաններու մէջ, ուր այնպիսի գիտութիւններ ու այնպիսի արուեստներ կը սորվեցուին, որոնց վրայ հարկաւոր ապահովութիւններն ունենալ կը պահանջուի, եւ պէտք է թոյլ տայ որ աս երկրորդ կրթութիւնը չսկսի բայց եթէ՝ երբ որ առաջինը հաստատուած է, որ այնչափ հարկաւոր է:

Երկրորդ՝ կը սխալի կառավարութիւնը ասար մէջ, որ շատ անդամ՝ արհեստներու եւ մանաւոր գիտութիւններու մէջ կրթելու պատճառանքով մանկութեան հասակն Եկեղեցւոյ հոգարարձութենէն կը զրկէ: Արդ՝ սաղյդ է որ տէրութեան կ'իյնայ՝ ուզողին՝ նոյն գիտութիւնները սորվեցընել տալը, բայց սուտ է, թէ կարող է ընել առանց Եկեղեցւոյ հսկողութեանը: Գիտութիւնները, եւ ամենէն աւելի փոփառվայցութեան, իրաւանց եւ պատճութեան գիտութիւնները կրօնի հետ ձշդիւ կապուած են, եւ կրօնայ կամ շարազգած կամ տգէտ ուսուցիչ մը նոյները կրօնի դէմ հակառակութեան մէջ զնել: Արդ որոնն կ'իյնայ ուսման վրայ հսկելն ու վճիռ տալ թէ մէկը գիտութեան մէջ զեղծէ՞ է թէ չէ, բայց եթէ անոր, զարն որ Յիսուս Քրիստոս կրօնի ուսուցիչ զրած է: Աս պատճառաւ նախնեաց խորագիտութիւնը համալսարաններն ուզզակի Եկեղեցւոյ կառավարութեան տակ ձգած էր, եւ ամէն տէղ եպիսկոպոսները մեծաւորներն էին: Առզ ամեններն չէին ուզեր աշխատրհականներն ուսման վարդապետութենէ մերժել եւ ոչալ կառավարութեանց զործողութիւնը արդելը, մանաւանդ թէ՝ բոլորովին հակառակը. կառավարութիւններն Եկեղեցւոյ նոյն հսկողութեամբն ապահով կ'ըլոյին որ Աստուածային իրաւանց, հաւաաոյ անարատութեանը մնաս մը չի համնիր, եւ թէ մանկութիւնը նենդապաւոր ուսմունքներով չէր մատնուեր: Խակ ծնողք՝ այն անձկութիւնը չէին ունենար, բնչպէս հիմայ սրտերնին կը դողայ, երբ զաւակնին համալսարան մը կը խրկեն մանաւանդ որ՝ երբեմն մինչեւ տարակուսանքի մէջ են, թէ լաւագոյն չէր ըլլար եթէ զաւակնին՝ տներնուն մէջ՝ սակաւագէտ, բայց քրիստոնեայ պահէին, քան թէ այն բարուց ապականութեան եւ անկրօնութեան կայաններէն, աւելի ապականնեալ հոգւով՝ հաւատքավ՝ եւ բարուք, քան թէ լցեալ գիտութեամբ ընդունելու: Առոր համար՝ թող աշխատրհական քրիստոնեայ իր փիլիսոփայութեան, ուսուղութեան, բնական գիտութիւններու, բժշկութեան, իրաւագիտութեան, լեզուաց ու արուեստից զորոցները կարգաւորելու. թող իրաւունք ունենայ քննութիւններ օրինագրելու, եւ զերիտասարդները պարտաւորելու որ կատարեն յառաջ քան ուսուցչութեան աստիճանն առնելը. բայց առ ալ հաստատան մայ, որ չունի իրաւունք եւ ոչ ալ կըր-

նայ ունենալ, Եկեղեցւոյ հօփողութենեն գիտութիւններն ազատ ընելու, ան մասին նկատմամբ, որ նոյն գիտութիւնները կրօնի հետ յարաբերութիւն ու կապ ունին:

Բ. Դունք քահանայութիւնը միշտ առջևնիս կը նետես, կրօնն, Երբ որ կրթութեան վրայ խօսք մը կ'ըլլայ, բայց չես տեսներ որ Եկեղեցաւնները դեռու ։ Հը ժըրդին էն, որ ու ընդունի+ իւ հանձնան, իւ ու ընթերունիւն, որսնց կը վերաբերին անոնք, որ կրթութիւն պիտ' որ ընդունին: Ընթերցող աս պզտիկ խօսքին մէջ այնչափ աղիտութիւն եւ այնչափ նենգութիւն կայ, որ կարելի չէ բացայայտելը. ահաւասիկ քեզի մէկ ճաշակը:

Նախ առաջին, վեր ի վերոյ ըսելով, շատ գեղեցիկ է առ դեռու ։ Հը ժըրդին քահանաներուն յարմարցընելը: Աս գարուս բովանդակ գիտութիւնը կը պահանջէր, որ այն երկու գաղափարները միանային: Տեսու ։ Հը ժըրդին կը նշանակէ մարդկանց ցեղ մը՝ որ բնական սերունդով կը շարունակուին, եւ միանգամայն որոշ յատկութիւն մ'ունին ընկերութեան մէջ. բայց քահանայի գաղափարը, աս երկու ըմբռնումներն ալ իրմէ կը մերժէ. որովհետեւ ինք իր ազատ կամքովն այս վիճակին սահմանուած է, եւ միանգամայն ընկերութեան նուիրապետութեան ամէն աստիճաններէն ալ կ'առնուի:

Աս դեռու ։ Հըրդին ու ընդունիւն իւ հանձնան: Թէ ստոյդ ալ ըլլար որ Եկեղեցականները շունենային գործնական գիտութիւն տեսակ մ'ընկերական հարկաւորութիւններու եւ տկարութիւններու, դուցէ ասոր համար մանկութեան հասակը կրթելու անրաւական պիտ' որ ըլլային: Թէ աս մակարերութիւնը բան մ'արժէր, ոչ ոք պիտ' որ կարենար քաջ բժիշկ ըլլալ. թէ ինքն ալ ամէն տեսակ հիւանդութեան մէջ ինկած չըլլայ: Թէ հարկաւոր է ուրիշը բժշկելու համար գործնական գիտութիւն, աս մակարերութիւնը չիկրնար ուրացուիլ: Բայց ինչպէս որ՝ բաւական է բժշկին ուրիշին հիւանդութիւններուն փորձառութիւնը՝ քաջ բժիշկ ըլլալու համար, այսպէս ալ բաւական է կրթիչի մը տեսնել ընկերութիւնը, անոր մինակն ու բարոյական եւ բնական կարօւութիւնները ճանչնալու համար:

Բայց՝ ստոյդ է, թէ Եկեղեցականներն ընկերութիւնը չեն ճանչնար: Դիմուարին բան մըն է ասկից աւելի անմիտ եւ ապուշ խօսք մը խօսելը: Աշխարհքիս մէջ չկան անձինք որ այնչափ աղէկ, այնչափ ընդարձակ տեսութեամբ ճանչնան ընկերութիւնը ինչպէս Եկեղեցականները: Եկեղեցականն արտաքուստ կը ճանչնայ, ինչու որ՝ մէկ կողմանէ դրսանց կենալով, եւ նոյն ընկերութեան յարձանքներուն մէջ բռնուած չըլլալով, բաներն այնպիսի ուղեղ տեսութեամբ կը տեսնէ, որ շխախալիք, ասոր ներհակ ով որ ընկերութեան մէջ սրտով եւ զգածմամբը թաղուած է, աս բաներն այնպիսի գուներով կը տեսնէ, ինչպէս

որ կիրքն իրեն կը ցուցընէ : Բայց միանդամայն ներքուստ ալ կը ճանչնայ, վասն զի ուր որ աշխարհքիս մարդիկն այն միայն կը տեսնեն որ արտաքուստ կ'երեւայ, եկեղեցականն իր պաշտօններուն պատճառաւն ի ներքուստ կը ճանչնայ աշխարհքս, ինչպէս որ իրօք է : Աւղիդ կը ճանչնայ վասն զի սկզբունքներ ունի, որոնցմով իրերուն արժէկն աղէկ կ'իմանայ : Կրօնի ունակութիւնը կը պայծառացընէ կարգի, արդարութեան, բարդյականութեան ճշմարիտ սկզբունքները, այնպէս որ ամէն բան աղէկ դիտելէն եւ ճիշդ կը որով աղէկ կը ունելէն ետքը, ամէն բանի իր ճշմարիտ արժէկը կ'որոշէ, ամէն բան իր արժանաւորութեանն եւ կարեւորութեանը համեմատ կը դատէ, ասոր ներհակ աշխարհքիս վրայ այսպիսի սկզբունքներ շատ նուազ ըլլալուն համար դիւրաւ գէլն աղէկ, աղէկը գէլ կը համարուի, որն որ թէ հոգւոց եւ թէ առաքինութեան մեծ վնաս է : Աս պատճառներուն համար եկեղեցականին աշխարհք աղէկ շնանչնալուն համար տղոց կրթութեան անյարձար ըլլալն այնչափ սուտ է, որչափ որ մանաւանդ առ կողմանէ աւելի յարմար է :

Բաց ասկից՝ կրօնը սորվեցընելու համար հարկ է տղուն քով առաքելութիւն ունենալը : Կարծեն դուն թէ ամէն մարդ, որ ուզէ, կարող է իշխանութիւնն ի գործ գնել անոնց վրայ, այնպէս որ իր խօսքերը հանոյական ըլլան ու պատուղ ըերեն : Ոչ երբեք : Թէ նաեւ ենթադրես աշխարհական վարժապետ մը, որ ունենայ ամէն բաղդացուած որպիսութիւնները, բարութիւն, բարեպաշտութիւն, գիտութիւն, եւ այլն (ենթադրութիւն մը, որ շատ անդամ, ինչպէս կը տեսնես, ամենեւին սուտ է), այսու առնեայնիւ երբեք մեծ հեղինակութիւն մը չ'ունենար տեսակ մը նիւթերու վրայ խօսելու : Ի՞նչ կ'ըսես. ժողովրդեան առողջ զգածմունքը, սիրով կը լսէ բարի խօսակցութիւն մը որմէ որ ըլլայ, բայց քարոզ, քահանայէն կ'ուզէ լսել : Ան խորհրդածութիւններն, ան յորդորները, որ հաճելի ու ազդու են քահանայի մը բերենէն, նոյները ծաղը կը շարժեն եթէ քահանայ չեղող մը զրուցելու ըլլայ : Ասիկայ զարմանալու բան մը չէ, ինչու որ ամէն վիճակ իր յատուկ որպիսութիւններն ունի :

Ինչպէս ոչ ոք իր առողջութեան համար թժկէն զատ ուրիշ մէկու կը դիմէ, ինչպէս ոչ ոք իր դատը տեսնելու համար Փաստաբանէ զատ ուրիշ մէկու մը կը վատահի, ասանկ ալ ամէն մարդ կրօնի նկատմամբ քահանային միայն կը դիմէ . Եւ որչափ օտար բան է քահանայի մը գեղերու վրայ վճիռներ տալը, այնչափ ալ օտար է աշխարհականի մ'ինք զինքը կրօնի վարդապետ ընելը :

Մէկ եղանակ մը կայ միայն եկեղեցականները մանկութեան կրթութենէ արգելելու, յայտնի զրուցել, թէ կրօնի ու բարի վարուց վրայ այնչափ փոյթ ընելու հարկ չկայ,

ինչպէս մինչեւ հիմայ խօսեցանք : Եւ իրաւցընէ նոյնը կ'ըստն ոմանք, որ անօրէնութեանց մէջ շաղուած էն, եւ քանի մը կառավարութիւնները կը ցուցըննեն իրենց ուսմանց վրայ տուած կարգադրութիւններուն մէջ, թէ նոյնն իրենց սկիզբ ըրած են . այսպիսիններուն ես պատասխան շեմ տար, վասն զի նոյն իսկ ընկերութիւնն իր վրան կ'առնու հաւասարաշափ պատասխանը տալու : Պատասխան կու տան այնչափ անմիտթար ընտանիքներ, որոնց չորս կողմն առած է մանկութիւն մը, որ ամենեւին սկզբունք չունի . պատասխան կու տան այն արհեստաւորները, որոնք չարաշար մօլութեանց եւ դատարկութեան մէջ թաղուած՝ կը պատրաստուին օր մը սրով եւ հրով ընկերութեան վրայ յարձակելու . պատասխան կու տան նոյն իսկ կառավարութիւնները, որ պարտաւորուած են զօրաց սպառիչ բանակներ տոքի վրայ պահելու . պատասխան կու տան պատնեշները, որ ատեն ատեն Եւրոպայի մայրաքաղաքներու մէջ կը կանգնուին . պատասխան կու տայ այն ընդհանուր վախը, որ ամեն կողմ կը տիրէ, եւ ամեն բռագէ կը սպասէ քաղելու անոր ցանած պտուղը : Ա՛վ որ աս պատասխանը չ'իմանար, անոր ես ուրիշ ըսելու բան չաւիմ : Բնչու որ այնպիսույն մարդս միայն արդարութեամբ, կարգով, եւ կրօնքով կ'ապրի, եւ թէ աշխարհը եկած է, որ յաւիտենական կենաց պարաստուի ըսելը, ամենեւին ազգեցութիւն պիտ'որ չընէ :

Գ. Թէ եւ քահանաներու թզյլ տրուելու ալ ըլլայ քիշ մ'ազդեցութիւն ունենալու կրթութեան մէջ, Է՞ն հորի նոյն ուղիւշ-նիւնը իրու-որունիւրու- և- մոյրողիւնիւրու- և շնորհիւնիւրու- : Ինչո՞ւ ասոնք ամենքը վանքերնին շեն քաջուիր, ժամերնին շեն զրուցեր: Կ'ըսեմ, թէ շատ պատճառներու համար: Կախ առաջին ան կրօնաւորներն եւ ան մայրագետները, զրոնք որ դուն իրենց աղօթարանները կը քչես, երբ տղոց կրթութեան կը զբաղին, եւ իրը անօգուտ եւ անպիտան անձինք կը կողզապես, երբ որ աղօթարաններնէն գուրս շեն ելլեր, ան կրօնաւորները եւ ան մայրագետները, կ'ըսեմ, եթէ ազգաք սորվեցընելու կը զբաղին նէ, նոյնն աս մեծ պատճառն համար կ'ընեն, վասն զի աս վախճանաւ Ասոււծոյ Եկեղեցոյն մէջ դրուած են, եւ Եկեղեցին իրենց սուրբ հիմանգիրներուն կանոնները հաստատած ատենը, աս բանս շատ օդակար հրատարակած է: Արդ՝ Եկեղեցոյ վճիռը, որ մասնաւոր մարդկան մէկ կարգն այսպիսի բարձր պաշտօնի մը կը նուիրէ, պէտք չէ՞ որ զոնէ այնչափ յարդ ունենայ, ինչպէս մէկ Առլթէրեանի եւ ռամկավարի մը վճիռը, որն որ բոլորովին հակառակը կը մտածէ :

Բայց՝ ինչո՞ւ համար կրօնաւորներն ուսուցանելու անյարմար պիտի ըլլան: Բանը մարդկային եղանակաւ ալ մտածելով՝ ըոլորովին ատոր ներհակը պէտք է ըլլայ: Կանոնական մարմին մը, որուն պաշտօնը սորվեցըննեն է, մի միայն աս գործողու-

թեան վրայ իր բոլոր զօրութիւնները կը թափէ, ուր որ առանձնական մարդիկ այսպիսի միութեան կապ մը չունենալով՝ ի հարկէ իրենց զօրութիւնն ալ հազարաւոր գործքերու ու զբաղմանց մէջ կը ցրուի: Կանոնական մարմին մը չէ թէ մէկ առանձնական մարդու մը փորձառութիւնը, հապա շատերունը ունի, որոնք որ իրենց ըրած փորձերուն պառուղները կը հաղորդեն անոնց, որոնք որ հետզհետէ իրենց կը յաջորդեն: Կրօնաւորական մարմին մը մինակ իր բոլոր վարդապետութեան ճշմարիտ միութիւն մը կրնայ տալ, ինչու որ՝ կրնայ իր ամէն անդամներուն մի եւ նոյն հոգին հազորդել, մինակ կրօնաւորական մարմին մը կրնայ կշռել ու համեմատել փորձերը, եւ այսպէս ընտրել ուսման կարգեր, որ քիչ անկատար ըլլան: Կրօնաւորական մարմին մը կրնայ աւելի ապահովութիւն տալ իր ուսուցիչներուն վրայ, վասն զի աս վիճակին կատարելութիւնը զեղծութերն աւելի կ'արգելէ, վասն զի նոյն իսկ ուսուցիչն աւելի մերձաւոր հսկողութեան մը տակ է, եւ դարձեալ՝ վասն զի մեծագոյն դիառութեամբ կրնայ հեռացուիլ: Կրօնաւոր ուսուցիչ մը հաւասար պարագաներու մէջ ուրիշ ուսուցիչ մ'աւելի ազատութիւն ունի իր պաշտօնին մատգիր ըլլալու, եւ իր վիճակին սեփական առաքինութիւններուն մէջ մեծագոյն եռանդ եւ համբերութիւն գտնելով իր պաշտօնին մէջ յարատեւութեամբ կը տոկայ. Նոյն իսկ իր հագած զգեստը իրեն մեծագոյն հեղինակութիւն մը կու տայ իր աշկերտներուն առջեւը:

Կը բողոքեմ իմ ընթերցողներուս ուղիղ դատմանն եւ իրենց կը հարցընեմ: Խնչ է ուսուցիչ կրօնաւորաց կարգը: Բարոյական մարմին մըն է այնպիսի մարդիկներու, որ կ'ըսեն. Ինչ կեցեր ենք, հեռանանք աշխարհքիս զբաղմունքներէն, շմամածենք ոչ աշխարհք մտնելը եւ ոչ զաւակ սնուցանելը, դնենք մեր բոլոր ջանքը, միացընենք մեր բոլոր զօրութիւններն ուրիշներուն զաւկըները կրթելու: Մեր ճարտարութեանը վրայ աւելցընենք աղօթք, եւ կենաց մաքրութիւն, որպէս զի աւելի եւս Աստուծեմ օգնութիւն գտնենք: Եւ զոհենք զմեզ մեր բոլոր կենաց մէջ այսպիսի մեծ գործողութեան մը. արդ ինչ հաւանականութիւն կրնայ ըլլալ որ այսպիսի մարդիկ (դուն մերձեցուր ասիկայ կուսանքներու վրայ ալ) անոնց չափ յարմար չըլլան ուսուցանելու, որոնք աշխարհքիս մէջ կ'ապրին ընտաննեաց հոգը վրանին, եւ ուրիշ հարիւրաւոր շահախնդրութիւններու զբաղած են: Իրաւցընեաշխարհքս աննման է իր դատաստաններուն մէջ:

Բայց հանցանէ իւսունէնիք այն ըստիսուր (Դժուր-Դժուր) էլւաներն ինչ իւսունէնա: Աերն ըստաններնէս շատերն աս կուսանքներուն ալ ճշգիւ կը պատշաճին. այսու առենայնիւ առանձին խօսք մ'ալ իրենց համար աւելցընեմ: Կ'հնթաղընէմ նախ եւ առաջ, որ աղջկանց կրթութիւնը գեռ

կուզես կանանց ձեռքը յանձնել։ Առ պատճառաւ կը տեսնեմ որ, այն ընտանեաց մէջ, որոնք պարկեշտութիւն կը սիրեն, իրենց աղջկանցը քով գաստիարակուհիներ եւ վարժապետուհիներ կը դրուին. կը տեսնեմ որ, քանի մը կառավարութիւններ կը պարգեւեն մեզի գունդ գունդ վարժապետուհիներ ամէն տեսակէն ամէն որպիսութենէ. կը տեսնեմ նաև որ, աշխարհիք կը յառաջացընէ տեսակ մը գիշեր — ցորեկով չքեղ գպրոցներ չնորհալից տիկիններու հսկողութեամբը, որոնք որ Չվիցցերայէն, Անգղիայէն, Փարիզէն, եւ չեմ դիտեր ուրիշ որ կողմերէն խոտիա կը թափուին, եւ իրենց պաշտպաններուն հարցընելու ըլլաս նէ, զիտութեան եւ կըրթելու հմտութեան ճշմարիտ զարմանալիքներն են։ Արդ ուրեմն, կը հարցընեմ քեզի, ասոնք ալ ոյն ուրբադր էլլուիները չեն, թէպէտեւ իրենք ալ անօնց պէս կանայք են։ Որպիսի երկրաւոր դէպք մը կամ աստղներու աղդեցութիւն մը ամէն ուրբադր էլլուիները տարեր՝ վանքերու մէջ գոցեր է, ուր որ սորվեցընելու ուխտ ալ դնեն։ Ի՞նչ պատճառաւ ան ամէն երկիրները, որոնք մեզի այն չքեղ գաստիարակուհիներն ալ կը խաւրեն, երբեք ուրիշ բան չեն խրկեր մեզի բայց եթէ այն լուսաւոր էլլուկ կուսանքները։ Կրնա՞ս ասոր պատճառ մը տալ եթէ քու թէեւ պատկառելի՛ խօսքիդ հեղինակութեանը ըստզենք հաւատալ:

Բայց՝ յայտնի խօսելու համար, ասոնք անկրօն անձինքներու լրբութիւններ են, չէ թէ ծանր մտածողի խօսքեր։ Աղէկ չինանչնար՝ ինչ է միանձնուհի կոյսը, ով որ ասանկ կը վարուի իրենց նկատմամբ, եւ ինչ է քրիստոնեայ կոյս մը, որ վանքն իրեն համաձայն չփոեաներ կրթուելու։ Քրիստոնեայ կնոջ մը դրած կուսութեան հանգիստական ուխտը, այնչափ զինքը կը բարձրացընէ, որ չնորհաց ձեռքը գործիք մը կըլլայ ամէն ընտրելագոյն գործողութիւններու։ Երկրաւոր մայրութենէ քրիստոսի սիրոյն համար հրաժարած ըլլալուն համար՝ Յիսուս կու տայ իրեն հոգեւոր մայրութիւն մը, որ անսահման արժէք ունի։ Միանձնուհին աշխարհէս բաժնուած է, եւ աւելի աղէկ կը ճանչնայ անոր ունայնութիւնը, իր կեանքը մաքուր է, եւ մաքրութեան հոտ կը բուրէ ուր որ կը դպչի. իր սիրոն անդադար կը սնանի սուրբ եւ երկնային յօժարութիւններով, եւ նոյն յօժարութիւնները դիւրաւ ուրիշն կը հազորդէ. մշտնջենաւոր յարաբերութիւնը, որ ունի Աստուծոյ հետ՝ աղօթքով եւ բարեպաշտութեան կրթութիւններով, իր բոլոր գործողութիւններուն վրայ օծութիւն մ'եւ գերբնական չնորհաց մը կը հեղու։ Մարդկային զիտութեանց սկզբունքներն որ սորված է, իր վրայ ընտութեան մէկ գործքը չեն, այլ չնորհաց, վասն զի աս է իր դրած վախճանը, սկիզբը՝ ուստի կը շարժի, եւ առաքինութիւնները որ անոր կը զուգընթանան։ Օրիորդ մը, որ

դեռ աշխարհքէս ապականած չէ, բարեպաշտութեան ազ-
նուական զգացմունք մ'ունի, կը զգայ այն երկնային զեփիւ-
ռը, առաքինութեան անուշահոտութեանց մէջ կը սփոփի,
եւ իր դաստիարակուհին իրեւ իր Աստուծոյն հարսը յարդե-
լով, մեծ դիւրութեամբ անոր տուած կրթութիւնները կ'ըն-
դունի :

Եւ ասոր հարկաւորութիւն ալ ունի. ով որ բոլորովին
աշխարհքիս անտեղեակ չէ նէ, դիտած է, որ թէպէտ պա-
տանին աւելի ծանր վտանգներու մէջ կ'իյնայ, բայց քիչ մը
ուշ. իսկ աղջիկը՝ գրեթէ առաջին գոյութենէն : Ունայնասի-
րութիւնն եւ աշխարհասիրութիւնն իրեն անտնկ բնածին է,
որ հազիւ թէ կենաց աշքը կը բանայ, անմիջապէս կ'ուզէ ինք
զինքը ցուցընելեւ հաճոյ ըլլալ: Տնական կենաց մէջ հազիւ
թէ ճշմարտապէս քրիստոնեայ եւ խիստ զգուշաւոր մայրերը
կրնան այն վտանգաւոր յօժարութիւնը քիչ մը զսպել. ին-
չու որ՝ աշխարհքիս մէջ ամէն բան նոյն յօժարութիւնն աւ-
ելի հրապուրելու կը նայի: Ուրիշ աղջիկներէն եւ չարագոյն
եւս՝ հասակնին տուած կանանցմէ լսած խօսակցութիւն-
ները՝ հիմակուան ատենս ուրիշ բանի վրայ չեն, բայց եթէ
հապուելու կապուելու, զարդարանքի, նորաձեւութեան, գե-
ղեցկութեան, աշխարհասիրութեան վրայ. տեսած օրինակ-
ները, շռայլութեան, փառաւորութեան, զարդարանքի, շքե-
ղութեան վրայ են. շողորորթութիւնը որ կ'ընդունի կամ
տունը յաճախողներէն, եւ կամ տանն ընտածիներէն, երբեք
չեն վերջանար. նոյն իսկ տնէն դուրս ելլելու ատեն՝ զարդա-
րուելու հարկաւորութիւնն ասիկայ անհրաժարելի բան մը
կ'ընէ: Այս ամենայն՝ իր վրայ այնպիսի մոլեգնութիւն մը
ծնանի հաճոյ ըլլալու, գեղեցկանալու եւ զարդարուելու,
որ անհաւատալի կ'երեւար, թէ որ զրեթէ ամէն ընտանեաց
մէջ, վաղահաս օրինակները չունենայինք :

Արդ՝ գիտնալու բանն աս է, (երանի թէ ամէն մայրեր
միտ գնեին) որ աս կիրքէն յառաջ կու դան ամէն կարելի եւ
մեծագոյն վտանգները՝ նախ աղջկան, եւ ետքը կնոջ: Եթէ
աշխարհքիս սէրը կը մտնէ մէյմը այն սրտերուն մէջ եւ կը
դրաւէ, ալ անկից ետքը իմաստուն կրթութեան վրայ պէտք
չէ մտածել: Ալ իր գլուխն երբեք աստուածպաշտութեան
շխտար, երբեք Եկեղեցւոյ եւ Խորհուրդներու սէր շունենար,
երբեք առաքինութիւն մը շխտանար: Սորված ուսմունքը
կը սորվի որպէս զի՞ աւելի եւս երեւայ, գիշեր ցորեկ ինք
զինքը կը կորսընցընէ իր մարմինը հոգալու, դէմքը պաճու-
ռելու, զարդարուելու, գեղեցկանալու, մօրը վրայ կը խոժո-
ոփի, հօրը դէմ կը տրտնջէ թէ գոհ չեն ըներ իր ամէն ու-
նայնասիրութիւնները: Ասոնք աս հասակին մէջն են, ապա-
դային մէջ շատ տարրեր յանցաւորութիւններ կը պատահին:
Աշխարհք, որ շատ խորամանկ է ուրիշն ակար կողմը ճանչ-

նալու մէջ, կը տանի զինքը ուր որ ուզէ, թէ փաղաքչելով, թէ սուտակասպասութեամբ եւ երեսպաշտութեամբ. ի սկզբան կը փորձէ զինքը խեռ դուստր մ'ընելու, եւ ետքը՝ ժամանակին անհատարիմ ամուսին մ'եւ անհոգ մայր մը, եւ ըստած տայ, որ հրապարակական գայթակղութիւն մ'ալ չըլլայ: Ոչ բարեպաշտութենէ, որուն երբեք ճաշակն առած չէ, եւ ոչ կրօնէ, զորն որ վեր ի վերոյ եւ արտաքին ունակութեամբ միայն կը ճանչնայ, զօրութիւն մը կը ստանայ հարկաւոր եղած ատեն հրապարակներու գէմ զնելու: թէ մէկը մտադիր աչքով դիմէ այնչափ երիտասարդուհիները, որ այսպիսի ելք մ'ունեցեր են, դադանի պատճառն աս կը դտնէ, որ ի սկզբան ասոնց վրայ ուրիշ բան չէր աեսնուեր, բայց եթէ քիչ մ'ունայնութիւն եւ քեզ մ'ալ աշխարհային սէր:

Արդ՝ այս ամենայն ամենածանր չարիքներուն ուրիշ աւելի յարմար, աւելի արմատական, ըսեմ նաեւ, աւելի քաղցր դարման մը չկայ բայց եթէ՝ վանք: Ասիկայ կը սպահէ օրիորդն ընտանեաց, ընդոծիններու ու արտաքիններու վտանգներէն, եւ իրենց առջեւը բոլորովին ասոնց հակառակ օրինակներ ու դորձքեր կը դնէ: Վանքի մէջ տարիններով հագուելու ունայնութիւնը ճարակ չիգտներ, որովհետեւ ինչ որ ըլլայ՝ հագուստով կը շատանայ: Նոյն միջոցին մէջ զօրութիւն մը կը ստանան իր վրայ քրիստոնէական սկզբունքները, որ մինակ ազգու են զինքը զսպելու: Խօսքէ աւելի զինք կը հաստատեն իր դաստիարակուհիններուն, իր ընկերներուն օրինակները, այնպէս որ՝ արգեամբ վախճանին կը հասնուի: Եւ որն որ աւելի մեծ է՝ ամենայն քաղցրութեամբ: Հոն ուրիշ այնշափ օրիորդաց ընկերակցութիւնն այնպիսի սիրոյ կապ մը յառաջ կը բերէ, որ խորաններու հովանաւորութեան տակ հաստատուած ըլլալով՝ ան ժամանակներն եւ գուցէ բոլոր կենաց մէջ ամենէն քաղցրը, ամենէն անկեղծը կ'ըլլայ: Կարգը որ կը սպահուի հասարակութեան մէջ հազար անդամ իր սեպհական կամքը կոստրել կու տայ առանց գժուարութիւն մը զգալու, վասն զի կը տեսնէ, թէ իր ընկերակիցներն ալ նոյնը կ'ընեն: Ընթերցմունքներու շարունակութիւնը զբաղեալ կենաց ունակութիւն մը կու տայ, եւ աստուածպաշտութեան քաղցրութիւնը, սաէպ ընդունած խորհուրդներուն շնորհը, պատշաճաւոր կրթութիւնն եւ կուսանաց անկեղծ վստահութիւնն ամէն առաքինութեանց սերմանքն այն սրտերուն մէջ կը բուսցընեն կը բեղմաւորեն: Ստոյգ է որ, աս ամէն ջանքը զինքն ապագային համար անմեղանչական չեն ըներ, ստոյգ է նաեւ որ կ'ունենայ միշտ այն խղճալի ազատութիւնը միաբը դարձընելու եւ ճամբէ դուրս ելլելու. բայց միանդամոյն ստոյգ է, թէ անարատադոյն ամուսիններն, իմաստնագոյն ընտանեաց մայրերը, մեծարոյ տիկինները, միշտ, ինչպէս փորձը կը ցուցնէ, վանքերէն կ'ելլեն:

կանանց մէկ տեսակը միայն, ամօթով պէտք է խռո-
տավանիլ վահքերէն չ'ելլեր: Չ'ելլեր իտալասէր կինը, չ'ելլեր
հայրենասէր կինը, չ'ելլեր գրոշներ բացող, իտալիայի ազնուա-
կան դատին համար ցոյցեր ընող, խօսող, տաենարանող, տա-
րադրութիւն ժողվող կինը, բայց Բնչ ընելու է: Ամէն ազե-
կութիւն երկրիս վրայ չ'ունեցուիր: Եւ եթէ կը գտնուին ո-
մանք որ առ տեսակը կը սիրեն քան թէ մէկալը, թող
չյուսահատին, վասն զի աշխարհքս իր հիմակուան առօրեայ
նորաձեւութեան մէջ, առատութեամբ այսպիսինքնը իրենց
կընծայէ, միայն թէ ետքէն շտրանչան, թէ հայրենեաց ա-
զատութիւնն այնչափ սլաշտպանողներուն՝ կը պարտաւորին
նաեւ անձնական ազատութիւն մ'ալ տալու:

Դ. Ա երթապէս ազոց կրթութեան զբաղող կրօնաւոր-
ներուն եւ կուսանքներուն գէմ առ կը զբուցուի թէ առն+
-լիարհականներուն հոյը Յետերէնին Ի-ունին, Եւ Աւ Կու-
-տոշնին Պրտ-ու Աերը Էրէնց Ճնուշց վրայ: Երկու՝ իրաւցընէ
տղայական գժուարութիւններ, պյու ամենայնիւ թէթեւ
գլուխներու քիչ մը մտածել կու տան: Բայց առջնինն նկատ-
մամբ կը հարցընեմք եղիքի, առ կրօնաւորներն եւ կուսանքներն
ուստի կ'առնուին: Երկինքէն կը թափուին թէ ընկերութեան
մէջէն կ'առնուին: Եթէ ուրիշներուն նման քաղաքացիներ են,
մեր գաւառակիցներն են, մեր եղբայրները, մեր քոյրերն են,
որ առ պաշտօնին սահմանուեր են. Բնչ կ'ընէ քեզի, Բնչ
կ'ընէ արդար եւ անկողմանակալ կառավարութեան մը, Եթէ
այն զրամն որ ուսուցիչներուն վարձք կը արուի, աւելի կրօ-
նաւոր ուսուցիչներուն երթայ՝ քան թէ աշխարհական ուսու-
ցիչներուն: Ամէնքն ալ Տերութեան քաղաքացիները չե՞ն մի,
որ պաշտօննին կը կատարեն եւ թոշակնին կ'ընդունին: Գուցէ
քաղաքացւոյ իրաւունքը կը կարսնցընեն սեւ կամ դորշագոյն
հագուելնուն համար, կամ թէ ուրիշներն իրենցմէ աւելի ար-
տօնութիւն մը կը սատանան կապդյու կամ ծիրանեզոյն հա-
գուելնուն համար: Ի՞նչ այլանդակութիւններ են ասոնք:
Խնամու տերութիւն մը շատ աւելի փոյթ պէտք էր ունենալ,
որ կրօնաւորները յառաջնութիւն ունենային, վասն զի ասոնց
համեստութեանը վրայ անհամեմատ աւելի ապահովութիւն
կ'ունենար, եւ միանդամայն հասարակաց դանձին մեծ խնայ-
ութեամբ զիրենք կը պահպանէր:

Մէկալ դիմագրութիւնն է, թէ կրօնաւորները կը
պաղեցընն օրդւոց գութն իրենց ձնողացը վրայ, որպէս զի
իրենց քաշնն: Եթէ առ գժուարութիւնը ծանրագլուխ ան-
ձինքներէ յառաջ բերուէր, կարելի էր ծանրութեամբ ալ
պատասխանը տալ, վասն զի տափկայ այնչափ սուտ է, որ-
շափ ճշմարիտ է թէ կրօնական կրթութիւնը հոդւոց վրայ
բոլորովին իրենց պարտքերուն սկզբունքները անկելէն եւ
զանոնք արմատէն զօրացընելէն ետքը, առանձին եղանակաւ

ծնողաց նկատմամբ ունեցած պարտքերնուն վրայ կանդ կ'առնէ . աս փասոր կրնար հաստատուիլ փորձով , եւ անթիւ աղօց ու աղջկանց օրինակովը , որոնք որ ի սկզբան տներնուն մէջ , ոչ մօրերնուն եւ ոչ հօրերնուն մտիկ կ'ընեին , քանի մ'ամիս կրթութիւն առնելնէն ետքը մեծ յարգութեամբ եւ սիրով անոնց կը մերձենային . բայց որովհետեւ աս գժուարութիւնն ըստ մեծի մասին խել մ'անհանճարութիւններու վրայ հիմնուած է , զորոնք , կան ծնողք եւ դլաւորարար անզոյշ մայրեր , որ մեծ բանի տեղ կը գնեն , ուրիշ եղանակաւ՝ առանկ պատասխան կու տամ : Աս ծնողքերը կը տեսնեն որ աղաք-նին երբ որ այցելութեան կու գան , ալ չեն տար այն անվերջանալի համբուրիկները , ինչպէս յառաջադրյն կ'ընեին , եւ չեն մտածեր թէ առած կրթութիւննին զիրենը լաւադոյն ըրեր է , եւ թէ այն աւելորդ ընտանութեան վրայ , որն որ կրթութեան զօրութիւնը կը տկարացընէ , յարգութիւն մ'եկեր է , որ այնչափ հարկաւոր է ծնողաց նկատմամբ , որոնք որ մը նոյն զաւկըներնուն պիտ' որ առաջնորդէն : Երբեմն նաեւ կը նեղուին ու կը խռովին , որ ամէն սուրհանդակով թուղթ չեն ընդունիր , եւ ասիկայ սիրոյ պակսութիւն մը կը համարին , եւ չեն զիտեր թէ ասիկայ մանկական թեթեւութիւնէ յառաջ կու գայ , որն որ չ'ուզեր ուսման եւ զբաղման աշխատութեանց վրայ թուղթ գրելն ալ աւելցընել : Կան նաեւ ծնողք որոնք կը կատկածին կը խրոցին , երբ կը տեսնեն որ որդի մը կամ գուստը մը քանի մ'արցունք կը թափէ վարժարանէն կամ վանքէն բաժնուած ատենը , եւ խելքերնին չիհանիր թէ ինչպէս ծնողաց քով մնալն ուրիշ որ եւ իցէ զգածման չիյաղթեր : Բայց աս խրոշիլը մարդկային սիրոտը չճանշնալէն կը ծնանի : Չեն իմանար այն անպատմելի քաղցրութիւնը որ ունին մանկութեան ընկերակիցները , առաջին ուսուցիչները , մինչեւ նաեւ ընակուած տեղերուն դպրոցներուն , մատուռներուն նիւթական բաները , որոնք ամէնքն ալ քաղցր ախորժակներու յիշատակներն են . մէկ խօսքով կը տրանցին որ զաւակնին այնչափ աղէկ սիրու ունին , որ չեն կրնար շուտով մառնալ այն ամէն բարիքները , որ Աստուծ քրիստոնէական կրթութեան միջոցովն իրենց չնորհեր է : Բայց բաւական ըլլայ այսուափ առ գժուարութիւններու վրայ եւ մնա հաստատուն թէ դեռ բոլորովին անօգուտ չեն կրթելու մէջ կրօնաւորները , եւ , թէ Աստուծ պահէր ոյն ըստիուր հլունեց :



Ուղղափառ

Եկեղեցւոյ համաձայն դդալու կանոններ :

Մինչեւ Հիմայ քննեցինք խօսեցանք աշխարհքիս վրայ տարածուած մոլորական սկզբունքներու գլխաւորներուն վրայ եւ տեսանք անոնց ստութիւնը : Հիմայ զգաստ ընթերցողը, որուն սիրուն ուղիղ մոքով հաւատալ եւ սրբութեամբ գործել կը բազմայ, հետեւեալ քանի մը թղթերու մէջ՝ ինք զինքը նոյն մոլորական սկզբունքներէն անարատ պահելու համար ապահով միջոցները կը գտնէ: Արդ՝ բաղադրի բան մըն էր ունենալ, կ'ուզէի ըսել, դրեթէ դրական կանոն մը զգալու եւ խօսելու եղանակին վրայ, որով բոլոր հաւատքն ու բարեպաշտութիւնը ցուցուի. զգալու, վասն զի՞ թէպէտեւ հերետիկոս եւ հաւատքէ օտար չէ, բայց եթէ անիկա՝ որյամառութեամբ ճանչցուած մոլորութեան մէջ պինդ կը մնայ, այսու ամենայնիւ կան այլ եւ այլ մտածելու եղանակներ, որոնք որ կատարելապէս հաւատոյ համաձայն լըլլալնուն համար, նոյնը հոգւոյն մէջ կը մթնցընեն եւ մշուզով կը պատեն. խօսելու, վասն զի՞ ինչպէս Առաքեալը կը խրատէ, խիստ մտադրութեան արժանի է ճշգութիւնը հաւատոյ վրայ խօսելու մէջ, որպէս զի միանգամայն ուրիշներուն առիթ չտրուի ծուռ զգածմունքներ ունենալու: Արդ՝ աս վերջին մասը կատարելու համար, կարեւմ թէ ամենէն աղէկն ան է Ս. Խգնատիոս Լոյոլայի քանի մը համառօտ խօսքերը հոսուեղս յիշել: Աս հռչակաւոր սուրբն այնպիսի ատեն մ'աշխարհքիս վրայ կ'ապրէր, երբ հաւատոյ դէմ փոխորիկներն ու աղմուկները կը տիրէին, ուստի կը սորվեցընէր յայտնի բառերով թէ ինչպէս պէտք է զգալ եւ խօսիլ, այսինքն, թէ ինչ վախճան աչքին առջեւը պիտօր ունենայ անիկա՝ որն որ իր հաւատքը կը սիրէ: Ինչու որ՝ զարմանալի բան մըն է, թէ ինչպէս այն խրատները չէ թէ մինակ մեղի ան ժայռերը կը ցուցընեն, որոնցմէ պէտք է հեռանանք, հապա նաեւ վերջին խօսքերը յայտնապէս առջեւնիս կը գնեն այն զարդափարները, որոնցմով պարզ եւ անկեղծութեամբ ուղղափառ զգացմունքները կը յայտնուին. եւ ասոնք երեք դար ալ ետքը անանկ նոյն ճշմարիտ եւ ազդու խրատներն են, եւ ստուգիւ դժուարին է աւելի յարմարն եւ պատշաճաւորը գտնել մեր ժամանակին պիտոյիցը համեմատ: Աս պատճառաւ ես ալ ուրիշ բան չեմ տեսներ ընելու, բայց եթէ նոյները բառ առ բառ յիշեցընել, եւ ամենուն դիւրիմանալի ընելու համար քանի մը մեկնութիւններ վրան աւելցընել:

Ամէն բանէն յառաջ ուղղափառապէս զգալու համար,

կըսէ սուրբը, զերծ է դուրսութ ըւլոյ հաջինի ամէն բանէ հէն հաւանդիւն Տեղոյ Յէսուսի հարսին, որ է մարդ Հումանուն Ելելցին: Մանաւանդ թէ կ'ուզէ որ աս սէրն եւ աս հպատակութիւնն ու վատահութիւնն այնչափ յառաջ երթայ որ, իր ազդու խօսքերովն ըսելու համար, ամենք պատրաստ ըլլանք մեր աչքին ճերմակ երեւցածը սեւ հաւատալու, թէ որ Եկեղեցին սեւ ասհմանելու ըլլայ: համոզուած ըլլալով աս մեծ ճշմարտութեան վրայ Ի՞ւ Յէսուսի Քրիստոսի իւսուսին Ելելցուայ իր հարսին հէն հաջի հէն է: որ չեղ էլ իւսուսի Ելելցու է իւսուսին, ինչու որ հէն է Հաջին մարդ Ելել, որ ժամանակ իւսուսութեանունու Ելել հիմու իւսուսի մեծ Ելելցու մեծ Եկեղեցին: Եւ մեծ իրաւամբ այսպիսի հիմ մը կը դնէ, ինչու որ աս առ Եկեղեցին հաստատուն յարութե, որ զմեզ մէկէն կը բաժնէ ամէն հերետիկոսներէն, հերձուածողներէն, բողոքականներէն եւ անդղիականներէն. Եւ ինչպէս որ բողոքականներուն համար՝ Եկեղեցին հեռանալին պատճառ եղաւ, որ ամէն տեսակ մոլորութեանց յատակը կործանին, այսպէս ալ ուղղափառաց համար Եկեղեցւոյ հետ սերտիւ կապուիլը՝ իրենց սկիզբն է ամենայն ճշմարտութեան եւ ապահովութեան: Եւ ոչ ոք սուրբին աւանդած կանոնը, թէ կուրօրէն վատահութիւն պէտք է ունենանք Եկեղեցւոյ, աւելորդ պէտք է համարի, ինչու որ՝ մինակ՝ ով որ Եկեղեցւոյ՝ Հոգւոյն սրբոյ ներկայութեամբը՝ ունեցած անսխալութիւնը չիմանչնար, այնպէս կրնայ համարիլ: Եւ եթէ ճշմարիտ է, որ մէկ է Յիսուսի եւ Եկեղեցւոյ հոգին, ուրեմն ինչ որ Եկեղեցին կը պատուիրէ՝ Յիսուս Քրիստոս պատուիրած է, ինչպէս որ Յիսուս Քրիստոս արդելած է, ինչ որ Եկեղեցին կ'արդելէ:

Աս հիմը դնելէն ետքը, սուրբ հայրը յառաջ կ'անցնի մեղի սորվեցընելու նաեւ քանի մ'աւելի ծանր խնդիրներու մէջ ուղիղ զգածմունք ունենալու կերպը, որոնք որ երբեմն երբեմն հաւատացելոց միտքը կը խռովին, ինչպէս Են նախասահմանութեան, հաւատոյ շնորհաց, աստուածային սիրոյ եւ երկիւղի խնդիրները: Նախասահմանութեան նկատմամբ, ով որ անկեղծ ուղղափառ կ'ուզէ ըլլալ չի՞նյը ինույ որ առ քոյ ինենիւսութեամբ չիսուի: Ինչու որ Եկեղերւու ուրոյն է որ, Եր իւսուսիւնուն համուր Երիւս բուն մէկ ուղուու է դուն նախանդաններնուն Աստուածոյ ինընանէ, եւ պարտուր շնորհ Եր խընունէ, այսու պահապահէ՝ ինչ որ մէկն առանց զինուշտութեան իստուլու ըւլոյ, դիւրու ուրին իս ուր Դիենունիւնուն ոյն քուն իւսուսութեանն ընելու, ինչ Երիւս ունիւր Մարտունու ինչ որ Ֆինը պէտք՝ հանդիպէ, Եր այն ընուն անօդադ է: Ուսուր ուրին հաւատացելու Երիւս անհանդիւն իւս իւսնե բորի Գործուրիւն, որոնք որ հաջուց իւսուն իւս օդունի իւ-

— Ասորին : Ասկից աւելի վտանգաւոր մալորութիւն մը , ինչպէս վերը տեսանք , շիկրնար ըլլալ :

‘Եղինակէս’ ամենայն զգուշութեամբ հաւատքի վրայ ալ պէտք է խօսիլ : Ինչու որ՝ ամառ նոյնը , ան ասորին է ի բոր- յրացնին , որ բորէ հորժերու հորիստրունիւնը հրժել է շա- ցնին . եւ այսպէս կը մօտենան բողոքականներուն արդարա- ցընող հաւատոյ այլանդակ վարդապետութեանը , իսկ ամառ ալ ասոր հայուսուն անունի է նաև շացնին հայուսուն հարիս- տունիւնը , որ մինչւ հայուսուն է շացնին ին առանց անոր ալ լըլլայ , եւ ասով կ'երթան մատորականներուն (Ուասին- նալիօդներուն) անօրէն վարդապետութեանը կը զարնուին : Ռւղղափառ վարդապետութիւնն աս երկու ծայրերուն մէջ տեղէն կ'երթայ , եւ կը խոստովանի , որ առանց հաւատքի մարդուս անկարելի է Աստուծոյ հաճոյ ըլլալը , եւ առանց դործոց ձշմարիս հաւատքը փրկութեան բաւական չէ :

Ծնորհքի նկատմամբ՝ հարէ է շնորհնիւլ , որ ամենիւնին հարիստուր է բորին բորժելու , ինչու է առըլլացնէ եր հայուսուն . բոյց ալ դեռ չ հան դաւնիւլ . որ հայուսուն հաւանին , ին չնորհաց դաւն հորդույին ալ դաւնիւնը է ի կուտանի . ինչու որ թէ մէկը , եւ թէ մէկալը խիստ վտանգաւոր ստու- թիւններ են . առաջինը գլխաւորաբար թշնամանիք մըն է Յի- սուսի Քրիստոսի , որ բարձրածային աղաղակեց , առանց ի՞ւ ալ ի՞րեւ առնել . երկրորդը հաւատացելոց սրտէն ամէն փոյ- թը կը վերցընէ ձեռքերնէն եկածին չափ աշխատելու : Բայց թէ մեր կարճ խելքը շիկրնար մէկը մէկալին հետ միարանել նէ , ասիկայ շնորհաց ու ազատ անձնիշխանութեան մէջ ներքին հակառակութեան մը պէտք չէ տալ , այլ մեր մտաց տկա- րութեան , որն որ ինչպէս շիճաննար եւ ոչ միշտ աչքին առջեն ունեցած առարկաները , այսպէս աւելի եւս անկարող է իմանալու այն ամենայն որ զգայարակներու տակ չկյանար :

Ակրծապէս’ աստուածային սիրոյ ու երկիւղին նկատ- մամբ՝ աս ազգեցութիւնը կը տրուի , թէ նեղեցիւ անհանդա- դել անուանին է Աստուածոյ ծառոյթը մինչ իր սիրոյն հա- մար , այսու ամենային՝ հարէ է մէծողին բոլուլ նու երիւղը , որ ի՞ւնիւնիւն իր ասուածոյթին մէծություններն , ինչու ո՞ւ չ ին դայն սրտիւնուն երիւղը բորեղուցունուն իւ ամենասրբ բան է , այլ նու ծառոյթին երիւղը ու , որն որ , սուրբ որ եթէ մէծություն պարբետներ շնորհուած չ լուսութ օդուակը է մահացու- թունքն յառնելու , իւ յառնելուն երիւղը ու բարբոյ է բանոյ որ- դիւնուն երիւղին , որ Բոլորին շնորհուած իւ համայնուն է Աս- տուածոյ , որունիւրու անբաժնելի իշխանութային սիրոյն հետ դացիւուլ է : Եւ ասոր պատճառն ան է որ , նոյն իսկ Աս- տուած , որ զմեզ միշտ սիրոյ կը կանչէ , այսու ամենայինիւ մեզի հետ սաստիկ պատճիներու սպառնալիքներով ալ կը վարուի , որպէս զի իրմէ վախնանիք , եւ վախնալով մեղքէն հեռանանիք :

Աս կանոններէն ամէն մարդ կը տեսնէ, թէ որպիսի ո-
գուստներ կը բղխեն։ Առաջին կանոնով՝ կ'ապահովցընէ ընդ-
հանրապէս ամէն ուղղափառական հաւատալիքները։ մէկալնե-
րով՝ զմեզ զգուշաւոր կ'ընէ հաւատայ դժուարագոյն ճշմարտու-
թիւններուն նկատմամբ, որոնք որ, եթէ ոմանք սխալ ըմ-
րունելու ըլլան, փրկութեան խիստ վտանգաւոր մոլորութիւն-
ներու կը տանին։

Ասոնցմէ ետքը՝ կը յառաջանայ նոյն սուրբը, եւ մեր լե-
զուին ալ կանոններ կու տայ, որպէս զի ըըլլայ թէ բերան-
ներնես բան փախչի, որ կարող ըլլայ ճշմարտութիւնն եւ
ուղղափառ բարեպաշտութիւնը վիրաւորել։

Պէտք է գուշնեւ, կ'ըսէ նախ առաջին խորհրդական իսո-
ւագնուածուց, որ վըլլան+ + + հունաներուն, անունուրբ Հունար-
բան հանունից ըլլաւ, և նև դուս Զորուն դուրս անդամ հը,
ոյւ, անուր էր ան ըբար ընդունել։ Աս խրատն երկու
մաս կը պարունակէ, որոնք որ մեր մտագրութեան մեծապէս
արժանի են, զովել սուրբ խորհուրդներն ընդունիլը, եւ զովել
շատ անգամ ընդունիլը։ Եւ իրաւցընէ, թէ մարդ միշտ կը
մեղանչէ, ինչու ուրեմն միշտ շիմարուիր։ Եթէ միշտ տկար է,
ինչու միշտ շիզօրանար։ Հիւանդները չեն, որ բժշկի կը կա-
րուին, եւ աղքատները չեն, որ հարատին կարօտ են։ Արդ՝
աս խրատին գէմ կը գործեն եւ այնշափ ուղղափառական հո-
գի չեն ցուցըներ անոնք, որոնք որ կը ծաղրեն խոստովանա-
րաններն աւլողները, (ինչպէս իրենք կը զուցեն), որոնք որ կը
քարոզեն թէ տարին անգամ մը խոստովանանքի երթալը բա-
ւական է, որոնք որ՝ թէ մէկը պակսութեան մէջ իյնայ, ան-
միջապէս անոր երեսը կը զարնեն իր ստէպ խորհուրդներուն
մերձենալը, որոնք որ կը յանդիմանեն ով որ շատ անգամ
Սրբութեան կը մերձենայ, իրեւ թէ խոնարհութիւն չտւնի,
կամ թէ սուրբ բաներու հետ շափէ գուրս ընտանութիւն
կ'ընէ։ Թէ ասոնցմէ մէկը իրօք եղծանելու ըլլայ, անոր խոս-
տովանահօրը կ'իյնայ զինքն ուղղելը, բայց ոչ երեք առան-
ձնական մը պէտք է ասոր վրայ բերան բանայ եւ հաւատա-
ցեալներն արգելէ։

Պէտք է գուշնեւ, կ'ըսէ գարձեալ, առեղ առեղ պ-դ-
ր-դ դեռնելը, նոյնու ելեղիցայ երբերը, առընուերբ-նին-
երիոյն ազնիւները, որ ելեղիցայ մէջ իւ իսրայէլին, նոյնու ա-
րաւագոյն պ-դ-ր-դ անց, եւ իւ երբեռնեանց համար առհման-
ց ոյւ եւ ոյւ իւ անունները։ Նախ առաջին Պ-դ-ր-դ է կը յի-
շուի, վասն զի ասով։ ամենէն բարձր եւ գերագոյն պատիւն Աս-
տուծոյ կը որուի. Պատարագն է նոր օրէնքին զահը, որ իր
վրայ կը բովանդակէ հին զոհերուն ամէն առաւելութիւնները,
զօրութիւններն եւ իրաւունքները, եւ այնշափ անոնցմէ վե-
րագոյն է, որշափ սառւերն իրեն շատ նուազ է. Ետքը կու
զան երբերը, առընուերբ-նին-
եւ որոնք որ երկնաւոր Նրանա-

զեմի երկրիս վրայ մեկ նմանութիւնը կը ցուցընեն: Եւ ի՞սկ ուղիւնելու ումանց սոսկալի բանիր կ'երեւան, ասոր ներհատկ պէտք էին աւելի գովուիլ, ինչու որ՝ եթէ երկրիս վրայ ուրիշ բան պէտք չեր որ ըլլայ, բայց եթէ երկինից հետ անդադար հաղորդակցութիւն մը, եւ միանգամայն անդին անցնելու ժիր պատրաստութիւն մը, ով կրնայ բանաւորապէս նուաստ բան մը համարիլ աղօթքներու երկայնութիւնը, որոնցմավ որ Քրիստոսի Տեսան հետ հաղորդակից կ'ըլլանք: Իսկ քահանայից խանութիւնն առ մասնաւորութիւնն ունի, որ բոլոր եկեղեցւոյ անուամբը կը կատարուի, եւ սրբոց բաղձանքը կը լեցընէ թէ էօնն անդու՛ յառաջ օրհնեցից զըեզ, մանաւանդ թէ Աւած ի՛ էօնեցի ւրբարութիւնն +: Կը հանաւողու զի՞ւլւնիւնն +: Ասկից կրնաս իմանալ՝ թէ որչափ քիչ է ուղղափառութեան փոյթն անոնց վրայ, որոնք որ չեն ուզեր որ ուրիշներն երկայն ատեն Եկեղեցւոյ մէջ մնան, որոնք ժամասացութիւնը սաղմոսերգութիւնը բանի տեղ չեն զներ, մանաւանդ թէ դատարկանն կը համարին զանոնք որ սյալիսի նուիրական բաներու կը զբաղին: Ասոնք կը ցուցընեն թէ երբեք չեն կրցեր իմանալ թէ Բնէ է Եկեղեցւոյ պաշտօնն երկրիս վրայ:

Աւածուողիւ հետ հուլու ոկոր + է Դու իրաւուրու իւրիւսուն, իւսութիւն, իւսութիւն-նետուն, իւսութիւն-նետուն, իւսութիւն-նետուն վիճուն առաջ հետ հասաւոր ոկոր + վէ հաւորիւ Հոստեղս նոյն սուրբն իր ժամանակին վէրքերուն կը դալչի, ինչու որ բողոքականները, որ ան ատենները ուաք ելած՝ երգուեալ թըշնամի էին ամէն կրօնաւորաց կարգերուն եւ ամէն մաքրութեան: Բայց ինչպէս որ իրենց անկրօն հոգին որ աշխարհիս վրայ տարածուեցաւ, այնչափ անչափ քրիստոնէից միտքը պղտորած է, սրտի ցաւով պէտք է ըսել, որ շատ անգամ մեր օրերս ալ աս է մեր վէրքը: Ուղղափառաց մէջէն ալ, ուրիշ անուն չուալու համար, կը գունուին տկարամիտներ, որոնք որ՝ երբ գժբախտութեամբ՝ կրօնաւորներուն մէջն ալ գայթակղութիւն մը կը տեսնեն, ամէնքը մէկանց կը դատապարտեն, շեն կրնար տանիլ, եւ ստահակիներուն հետ միաբանելով բերանալից խոչշոշին կ'աղղակին: Բայց ուղղափառական հոգին, որ զիտէ ճանշնալ ու զանազաննել մարդուս սեփական հիւանդութիւնն ամէն վիճակի մէջ, եւ կրօնաւորական կեանքն ըստ ինքեան, եւ Յիսուսի հիմնագրութիւնը, եւ այնչափ անչափ հոգեւոր պտուղները, որ նոյն կրօնաւորական վիճակը միշտ յառաջ կը բերէ, շատ տարբեր կը մտածէ, եւ շատ տարբեր ալ կը խօսի: ‘Եղին ուղղափառական հոգին կրօնաւորները կը ճանշնայ քրիստոնէական հօտին ընտրելագոյն մասը, աւետարանական խրաններուն կատարողները, օգնութիւն մը՝ որ Աստուած երբեմն երբեմն իր Եկեղեցւոյն կը խորիէ, եւ նոյն Եկեղեցւոյ ախոյնաններուն ամենէն քաջավարժ լեզէ անները: Իսկ կուսանաց վրայ կը տեսնէ Եկեղե-

ցւոյ սէրը, անոր պատկին ամենէն պայծառ եւ լուսաւոր գոհարը, հաւատոյ անեղծ փառքը, եւ աստուածային գառին անարատ հարսերը: Այսպէս կուսութեան վիճակն ալ ըստ ինքեան գերագոյն եւ բարձրագոյն կը համարի քան ամուսնութեան վիճակը, ասիկայ արդէն Տրիգենաւեան ժողովքին մէջ սահմանուածէ: Ասով թէպէտ շուզեր ըսել թէ ամուսնական վիճակը սուրբ եւ բարի չէ, այլ թէ ասիկայ կուսութեան վիճակն շատ վայ է: Ապա ուրեմն այնչափ ուղղափառական չէ անոր հոգին, ով որ միշտ դադուրի անշնոներուն եւ լուսիւրուր էլուսիւրուն վրայ կը խնտայ, ով որ ուրիշ երջանկութիւն մը չիճանչնար բայց եթէ աշխարհքին վրայ տեղաւորուիլ. ով որ ամէն տեսակ պատճառ անքներով եւ ստութեամբ կրօնաւորական վիճակի բաղձացողներուն խելք կը դարձընէ, նոյն վիճակը մտնել ուղղներուն առջեւը հազարումէկ գժուարութիւններ կը հանէ:

Կրծիւրուիւն իւնիւը բովելուն հետ մէ ուղ իւրիոյ նո եւ իրնի ասիւրուն, ոզդուրութիւն, ոզդիսհանթիւն, հուշուրութիւն բովելուը, որն որ իւ տորոծուի նո եւ ուրիշ բործութիւն չըայ, որուն իւրուրութիւն ուրուց զորութիւն իւ իւրուրուն: Եւ ասիկայ շատ պատշաճաւոր բան է. ինչու որ՝ կրօնաւորական միարանութեան մը մէջ մտնելն անոր համար բարձրագոյն բան է, վասն զի հոն այսպիսի ուխտեր կը դրուին. աղքատութիւնը՝ մեր աստուածային փրկիչն աշխարհք եկած օրէն սկսաւ հրատարակել, եւ եռքէն իր առաջին քարոզութեանը մէջ բարձրաբարբառ քարոզեց. Երանի՛ աշուրու հոքու. ողջախոհութիւնը՝ այն մեծ գերազանցութիւնն է, որ ամէն մարդ չիհասկընար. Ու անիւթեան բարութիւնն է այդ բանի. Հնազանդութիւնը՝ որ անձնական կամքը բոլորովին ուրանալն է. Ուրոշի՛ զանց ու, որպէս զի Աստուծոյ կամքը կատարելուն ապահովութիւնն ունենայ, որ մինակ ամենէն կատարեալն է: Խակ ան գործքերը, որ կամաւոր՝ բայց պարտասորիշ չեն, անոնք են որոնք յառատութենէ սրտի կ'ըլլան եւ որոնց մէջ օրէ օր յառաջանալու խրատ արուած է, ինչպէս՝ արդարութեան ծարաւ մ'ունենալը, որն որ երանութեան աղրիւրն է: Երկնաւոր Հօր կատարելութեանը նմանող ըլլալը, որուն զմեզ յորդորեց նոյն ինքն Յիսուս Քրիստոս: Խրաւ է՝ որ աշխարհքիս որդիքը չեն իմանար առ ամէն ճշմարտութիւնները, բայց պատճառն ալ յայանի է, վասն զի ուղղափառ եւ կեղեցւոյ հոգին ալ շունին:

Ասոնցմէ զատ ուրութեան բովել արբերու հասունականը, ուրբերութեան բորբերութիւնը, զիրուն օդնութիւն իւնիւը, Ելիշուրիներու այցելութիւնը, Զիրուրունութիւն զուութիւններու, Ներուղիներուներու, յ-բուլուներու, իւլութիւներու, Ելիշուրիներու կը ուրութեանը և ասուց նմաներու: Սուրբերն եւ իրենց մասունքները պատուելը, ներազութիւններուն եւ յարելեաններուն չնորհքներն ու աղդեցութիւններն ընդունիլը, կ'ըսէն

ոմանք, աղեկ է, անցնի, վասն զի մեր սուրբ հաւատքին վարդապետութիւնն է, թէ սուրբերը օգնութեան կանչելը բարեպաշտական է, ներողութիւններն ստանալը օգտակար է, բայց այնչափ ուրիշ բաներ Ասանկ կրնայ պատասխան տալ անօնցմէ մէկը, որոնք այնչափ փիլիսոփայութիւն խռթեր են զլուխներնուն մէջ որ ալ ամենեւին բարեպաշտական բան մը մտնելու տեղ չէ մնացեր: Բայց անկեղծ ուղղափառ մը երբեք ասանկ չիմուածեր. ինչու որ՝ դիտէ թէ ամէն ծէսերն ու սովորութիւնները, որոնց հաւանած է ու կը յառաջացընէ Սուրբ Եկեղեցին, ամէնքն ալ Քրիստոսի հոգւոյն անսխալ աղղեցութեամբը գրուած բաներ են, եւ եթէ նաեւ ինք սկուտն տեսնելու ըլլայ այսու ամենայնիւ կը հաւատայ որ օգուտն ու բարիքները պէտք է ըլլան, վասն զի անանկ կ'ընդունի Սուրբ Եկեղեցին: Եւ իրաւցընէ՝ օրինակի համար Եկեղեցիներու ոյշելունիւն: ինչ է, բայց եթէ երթալ մեծարել Սուրբերուն եւ Մարտիրոսներուն Գերեզմանը, եւ որպէս զի իրենց աճիւններուն տեսութեամբը բորբոքինք իրենց նմանող ըլլալու: Ասկից աւելի ինչ ազդու բան կրնայ ըլլալ, սըստերնուս մէջ կատարելութեան վեհ զգածմունքը շարժելու: Սուրբ տեղերու ունդիտաւնիւններն ուրիշ բան չեն բայց եթէ վեհանձն մահացուցումմը, որ կը կատարուէր կենդանի հաւատոյ ժամանակները զԱստուած, Սուրբ Աստուածածինն եւ Սուրբերը պատուելու, եւ առ միջոցով սրբացընելու համար այն աշխարհային հողին, որ կը ափրէր նոյն ասպետական դարերուն մէջ: Իսկ Խուլակները, եթէ իրենց գործողութիւններուն վախճանին նայելու ըլլանք, սուրբ էին, որովհետեւ բանը քրիստոնեայ ժողովուրդն անօրէնութեան ձեռքէն ազատել էր, որն որ բոլոր Եւրոպայի վայ ալ աղղեցութիւն ունէր, եւ եթէ հոգեւոր նպաստներուն նայինք, որ անօնց նկատմամբ որուեցան, ան ատենը բարեգործութեան փափախում մըն էր, ինչպէս որ ան ժամանակուան պարագաներն եւ հարկաւորութիւնը կը ողահանջէին: Մինչեւ վառուած նոմբը սուրբ աւանարներու մէջ շատ նշանակութիւններ ունին: Ինչպէս հին օրէնքին մէջ ողջակեզներ կը զոհուէին, եւ ուրիշ ազգերուն մէջ անասնոց սպաննութիւններ կ'ըլլային Աստուածութիւնը պատուելու համար, այսպէս ուղղափառն ալ կը վառէ այն մոմեղէնները, որպէս զի նշանակուի, որ եթէ հարկ ըլլայ, Աստուածոյ առջին ինք զինքը զոհելու պատրաստ է ի հոտ անուշից: Ասկից բարձրադդյն ինչ մտածութիւն կրնայ ըլլալ: Աս ամէն գործքերն ի զործ կը դնէին մեր նախնիները, որոնց՝ որչափ սաստիկ էին կիրքերը, այնչափ՝ եւ աւելի եւս կենդանի էր հաւատքնին, բայց շատերը աս բաները զրեթէ չեն իմանար, եւ ոչ ալ դիւրաւ կը նշմարեն հողին, որով որ Եկեղեցին զանոնք կը յառաջացընէ. բայց՝ ուղ-

զավառական է անոր հոգին, որն որ այս ամենայն շիհատկը-նար, այսու ամենայնիւ բերանը կը բանաց նախատելու:

Աւզգափառ հոգւոյ սեպհական է նաև դավթւ դահեց-չւ-նիւնն, -- շուշ ուստանորդ-իւն դահեց հեծ, շրիշ ժում-նայու ունիւն, -- ունիւն ժումիւն, -- ուբուն ու շուբուն օքերը, ներին է ուրդունն ուրդուննիւն դուշուննիւն: Եւ ստուգիւ առ է ուղղափառ հոգւոյ մը ընելու սեպհական գործքը, ինչու որ Քրիստոսի օրէնքը մահացուցման եւ ապաշխարութեան օ-րէնք է:

Յիսուս աշխարհք եկաւ իրեն նոր ժողովուրդ մը հաս-տատելու, որ հոգեւոր եւ ոչ թէ զգայական կեանք մ'ունե-նայ, որ երկնից բարիքներուն բազմայ եւ ոչ թէ երկրաւոր բարիքներուն մէջ թաթիսուի, եւ որովհետեւ այնպիսի վախ-ճանի մը հասնելու համար ուրիշ միջոց չկայ, բայց եթէ մարմինը զսպել, այսպէս ուղղափառութեան հոգւոյ սեփա-կանն է շխնայել մարմեոյ ապաշխարանքներն եւ ճնշումները, որոնք որ ուղղափառ վարդապետութեան, եւ որրոց փորձա-ռութեանը համեմատ՝ անվրէպ իրենց ազգեցութիւննը կ'ունե-նան: Սայդ է՝ աշխարհք առ վարդապետութիւնները կը մեր-ժէ, եւ տեսակ մը տռանց հոգւոյ ուղղափառներ արձակ կը հրատարակեն թէ բաւական է բարեխառնութիւնը, բայց Ա-ռաքեալը վճիռ կու տայ թէ, անոնք միայն Քրիստոսիններն են՝ որոնք որ իրենց մարմինը խաչ հանեցին իր ամէն մոլու-թիւններովն եւ ցանկութիւններովը: Արդ՝ եթէ ուղղափա-ռութեան հոգի շունի անիկայ, որ մարմեոյ ապաշխարանքները կը մերժէ, ինչպէս կրնայ ուղղափառ հոգի ունենալ անիկայ, որն որ, անցողապէս խօսելով, խելքը միտքն ուրիշ բանի վրայ չէ, բայց եթէ հաճոյքներու եւ զքօսանքներու, ուրիշ բանի շիրազնար, բայց եթէ պարապորդութեան, թէ ատրոն-ներու, երաժշտութիւններու, հանդէսներու եւ խնջոյքներու, եւ իր կեանքն աշխարհքիս վրայ անանկ կ'անցընէ, իրը թէ իր մինակ վախճանը զուարծութիւնն ըլլայ: Բայց խօսերնիս յառաջ առնելու համար, ուղղափառական հոգին, շիմերժեր արտաքին ապաշխարութեան գործքերն ալ, այնպէս որ երր շիկրնար կատարել թէ իր տկար առողջութեանը, եւ թէ իր հոգեւոր հօրն արգելելուն համար, ներքուստ կը արտադի, եւ տեսնելով որ ուրիշները կը կատարեն ինքն այն սուրբ նախանձը սրտին մէջ կ'ունենայ անոր վրայ որ կարող է իր մարմեոյն վրայ Յիսուսի Քրիստոսի մեր Փրկչին մահացուցումը ցուցը-նել: արդ մոտածէ մէյմը թէ այսպիսին կրնայ արդեօք ասանկ սուրբ բաներու վրայ անարդութեամբ խօսիլ:

Բաց ասկից ուղղափառական հոգին է, որ իւ դաշտ ուր-դաշտերուն ողուները, շրտունդները, շեղնիւնները, եւ յուրիէ դաշտերներն անայ դաշտունդ համար, շրունդ ու իւ ներիոյցներն: Արտաքին պաշտօնը, ինչպէս վերը նշանակեցինք

խիստ հարկաւոր է, եւ, ըսենք պյուղէս, մարմինն է, որով էւ որուն միշնորդութեամբը՝ արտաքին երկրապակութիւնը կը կատարուի եւ կը յայտնուի. փրկարար զրգիռ մըն է որ հաւատացեալները կը յորդորէ դործքով կատարելու. կենդանի դպրոցն է, որուն մէջ կը սորվուի, թէ բնչպէս զԱստուած պէտք է յարգել. ուստի նոյնն անարգելը, աս ամէն օգուտներն անարգել է: Աս գլխոյ կը վերաբերին պյն ամէն ուրիշ առարկաները, որ մեր յարգութեանն արժանի են, բնչպէս միտալները, վարդարանները, հանդերձները, գառն Ըստուծոյները, որ հնած մոմերը եւ նմանները: Ինչու որ՝ թէպէտե հարկաւոր չէ որ, ամէնքն ալ դործածուին փրկութեան հաւանելու համար, բայց շատ օգտակար է գոնէ մէկ քանին գործածելը, եւ պէտք չէ անարգել եւ ոչ մէկը, վասն զի երբ որ Եկեղեցին զանոնք ճանչցեր եւ ընդուներ է, ստոյդ է որ, շնորհնար օգտակար շըլալ: Եւ իրաւցընէ՝ եթէ ուղղափառ Եկեղեցւոյ մէջ անշարժ կը մնայ սուրբ պատկերներուն պաշտօնը, բնչու համար պիտի անարգուի, ով որ սիրով կը պահպանէ միտալ մը կամ վարդարան մը, որն որ կը յիշեցընէ իրեն Աստուծոյ Մայրը, պաշտպան սուրբ մը, կամ զնոյն բնիքն Յիսուս: Եթէ բարեպաշտական գործք մըն է զատահութիւնը Սուրբ Կուսին եւ սրբոց աղօմքին վրայ, բնչպէս կրնայ դատապարտուիլ Հանդերձը կամ ուրիշ բնշ որ ըլայ նշան մը, որն որ զմեզ աւելի գերազոյն եղանակաւ իրենց պատուոյն ընծայուած հրատարակելն ետքը, մեր վրայ կը տածէ պյն ցանկալի զատահութիւնը: Ակրթապէս եթէ քահանային օրհնութիւնն Եկեղեցւոյ մէջ արժէր շունեցող բան չէ նէ, բնշու ուրեմն յարգ պիտի շունենայ իրմէ օրհնուած առարկան: Արրուհի թերեսիա մեծ եռանգով մը կը զրուցէր, թէ յօժարակամ հազար անգամ կ'ուզէր մեռնիլ Սուրբ Եկեղեցւոյ ամենափոքր արարողութեան պաշտպանութեանն եւ պատուոյն համար. յայտնի է թէ Յիսուսի հոգին իր վրան էր:

Ակրթապէս ուղղափառական հոգին կ'ուզէ որ այնպէս ուր յարսուն անինան+ այն ամէն բանիքուն, որ Ասորի Եկեղեցին էւ հրամայէ, մնչու զարդարադ շլան+ աւելի պատճառ էնդրելու շնչան+ զալուդանէլու, +ան նէ հայտառախլու համար: Աս աղէկորով սէրն առ Եկեղեցին փորձաքարն է, որուն շփուելով կ'իմացուի թէ ովէ ուղղափառը. ուստի Սուրբն ասիկայ մեծապէս կը յանձնէ: Կոյնութէս Եկեղեցւոյ պաշտպանութեանը համար պատճառներ փնտուելու եւ գտնելու պատրաստ ըլլալը կը ցուցընէ պյնագիսի անձին գութը՝ որ ունի Եկեղեցւոյ վրայ, բնչպէս որ անդադար Եկեղեցւոյ դէմ շարազգած ըլլալն ալ, որն որ ոմանց յատկութիւնն է, կը ցուցնէ, թէ պյնագիսիներուն սիրուն որչափ օտար է:

Մանաւանդ թէ Եկեղեցւոյ վրայ ունեցած սէրերնուս համար՝ պէտք է խէ-Դ յօժուրունիւն անինան+ սիրելու նախ Ար-

Հ-ը+ը ե- վրանոդպյաները, ե- դ-վլը- . ո-ը ո- ի-րէլէ ե-, ի-րէլէ հրա-նաներն ե- ի-րէլն յանցուրբառնեները: Հերետիկասա-կան սկիզբը՝ ապատամբական սկիզբ մըն է նախ Եկեղեցւոյ ետքը ամէն օրինաւոր իշխանութեան գէմ: Ասար ներհակը ուղղափառութեան սկիզբը՝ հպատակութեան սկիզբն է Եկե-ղեցւոյ եւ ետքը ամէն օրինաւոր իշխանութեան: Ասիկայ շուզեր ըսել թէ պէտք է մասնակից ըլլալ վերնագոյննե-րուն խորհուրդներուն եւ հրամաններուն երբ անիրաւ եւ աւելի եւս Եկեղեցւոյ հակառակ են, ինչու որ ասիկայ իրենց յանցանացը զործակից ըլլալ է. այլ կ'ուզէ ըսել, թէ աս դէպքերէն զատ՝ ամէն բանի մէջ, որ մեղք չէ, իրենց վրայ Աստուծե աւանդուած իշխանութիւնը ճանշնալով եւ զանի-կայ յարդելու համար, աւելի յօժարութիւն կ'ունենանք զի-րենք պաշտպանելու, արդարացընելու, եւ իրենց կողմն ելլե-լու քան թէ իրենց հակառակելու, վար զարնելու, եւ իրենց դիմադրութիւն ընելու: թէ աս կանոնը պահուելու ըլլար, կը զապուէր ու կը ճնշուէր արգեօք աս մեր գարուս ահազին հրէշը, ապատամբութեան հոգին, որ կ'այրէ կ'ապականէ այն-շափ անշափ սրտեր, եւ ընկերութեան մէջ այսպիսի ցաւա-լից անկարգութիւններ կը պատճառէ: Արդ նոյն Սուրբին հետ պէտք է աս խորհրդածութիւնն ընել, որ այս յանցաւոր հոգին չէ թէ միայն քաղաքականութեան եւ կարգի հակա-ռակ է, այլ նաև հաւասար եւ կրօնի:

ի վախճանի, ուղղափառ հոգույ յատկութիւնն է (եւ
աս խորհրդածութիւնը պլիաւորար եկեղեցականներուն շատ
համաձայն է), եւ է ուժուու ու ի ու ուշութիւն
կորդողիւուննեան: Եւ ասոր երկու պատճառ կը նշանակէ: Կախ
որ, ինչու՝ Ս. Յերանիսու, Ս. Օքուտինոսի, Ս. Գրիգորի զե-
կորդողիւուննեան սույնուն է հինգ ձեռայիլ և Աստվածա-
կաց բարունու կույտունուն: Ինչու Ս.
Քաջուակ, Ս. Բանավանուուրու, և մասնաւ Ալորդողիւուն, և արք,
յարիւննեան է, ասհանել բացուրիւ, և դաշտանել քիւ-
նեան հարիւուր եւ բաները, եւ քահանիւրուն հալրանիւն-
և իսբեննեանց գեց դաշտանուր եւ նույն է: Բաց աս-
կից պաշտուննեաները քահանիւր յարունիուր ըլլութէ, և նե
դայն սուրբ Գիւրց, և իրենցիւ սուրբն Սուրբ հարց և Հո-
գուողիւուց իրաւունքներն իրենց օքնութիւն ի ունաւ, հաղու-
թեն իրենց սուրբնուր զբանաւուր ըստուրուն: և դայ-
նուուց ըլլութէ Սուրբ Մոյր Եկեղեցու իւնաներն ու, իւ-
նուններն ու, և ասհանուրուննեաներն ու իւ դարձուն: Աս
պղպարարութիւնը պէտք եր այն անզգոյշներուն աշքը բա-
նալ, որոնք ուրիշ բան չեն չնչեր, բայց եթէ պղպատոնակա-
նութիւն եւ փիլխառփայութիւն, եւ ուրիշ բան գովել չեն
զիսեր եթէ ոչ հայրերն եւ մայրերը, բայց ասիկայ ոչ այն-
չափ հարց սիրոյն համար է, որչափ Ակուաստիկեանց դեմ ու

նեցած առելութեան համար։ Աս բանիս մէջ համաձայն կ'երթան Հերետիկոսներուն հետ, որոնք որ եւ ոչ իսկ Սկզբաստիկեանց անունը կրնան լսել։

Ուրիշ շատ բաներ կային հօս աեղս՝ աս նկատմամբ աւելցընելու, բայց Սուրբին նշանակածներն արգեն բաւական են անոնց, որոնք որ անկեղծութեամբ ճշմարտութիւնը կը սիրեն։ Բայց ամէնքն ալ աս մէկ բանի մէջ կ'ամփոփուն, որ է սրտի բորբոքմամբ սիրել, եւ խորունկ մեծարանքով Սուրբ Եկեղեցին յարգել, անոր հետ սերտիւ միացած՝ եւ անոր կատարելապէս հպատակ ըլլալ։ Եւ աս միայն է, որ հոսուեզս վերջապէս կ'ուզէի Ընթերցողին օրտին մէջ խորապէս դրումել, ինչու որ հիմակուան ատենս աս միայն է ամենահարկաւ որ խորհուրդը, որ կրնաց արուիլ։

Եկեղեցւոյ սիրոյն մէջ կը բովանդակի հպատակութիւնն առ Աստուած, վասն զի ինք՝ իր ամէն կամաց յայտնութիւնը մեր նկատմամբ Եկեղեցւոյ մէջ ամփոփեց։ Աստուած մեզմէ ուրիշ հաւատք շիպահաններ, բայց եթէ ինչ որ Եկեղեցին մեր առջեւը կը դնէ, եւ ոչ ուրիշ պատուիրաններ, բայց եթէ ինչ որ Եկեղեցին կը պատուիրէ, չ'ուզեր ուրիշ մեծարանք, բայց եթէ ինչ որ Եկեղեցին մեր լեզուին վրայ կը դնէ, ոչ ուրիշ վարք մը, բայց եթէ ինչ որ Եկեղեցին մեզի կը սորվեցընէ, եւ ոչ ալ կը պահանջէ ուրիշ կատարելութիւն մը, բայց եթէ ինչպէս Եկեղեցին մեզի կը ցուցընէ։ Որովհետեւ նոյն Եկեղեցւոյ մէջ ամփոփեց աղօմթքը, զոհը, շնորհակալութիւնը, քաւութիւնը, շնորհքը, կեանքը, յաւիտենական երանութեան բովանդակի յդսը։ Աստուած շիկրնար մեր վրայ հաճոյ աչքով մը նայիլ բայց եթէ իրեւ անդամ այս Եկեղեցւոյ, ինչպէս որ՝ ալ շիկրնար զմեզ իր երեսէն մերժել եթէ զմեզ Եկեղեցւոյ հլու եւ հպատակ որդիքը կը տեսնէ։ Կախնի սուրբ հայր՝ եւ փառառ մարտիրոս մը մեծ վատահութեամբ մեզի կը զրուցէ, թէ երբեք զլատուած հօր աեղ չունենար, ով որ զԵկեղեցին մօր տեղ չ'ընդունիր։

Եւ ասոր անժխտելի ու հանդիսաւոր պատճառն ան է, որ ամեննեւին բարիք մը շիտրուիր մարդկանց, բայց եթէ ի Յիսուսէ Քրիստոսէ։ Արդ՝ Յիսուս Քրիստոս այն ամէն բարիքներուն աւանդապահ Եկեղեցին դրած է։ Առանց Յիսուսի, կ'ըսէ Ս. Օգոստինոս, մարդիկ ուրիշ բան չեն, բայց եթէ դատապարտութեան զանգուած մը, բայց մենք՝ նոյնը կրնանք ըսել նաեւ Եկեղեցւոյ նկատմամբ ալ, որովհետեւ ի նմա է Փրկութեան աստուածային դինը։ Մինակ ինքն Եկեղեցին ստացած է սուրբ վարդապետութեանց անսպառ գանձերը զմարդիկ լուսաւորելու համար, իրմէ գուրս ամէն բան կասկածանքի մշուշէ, տղիտութեան, մոլորութեան, անհաւատարմութեան խուար է։ Ինք մինակ կը մատակարարէ Յիսուսի Քրիստոսի անդին արիւնը, եւ անով զմեզ մեր մեզքերէն կը մարդէ

զմեղ յասիտենական կենաց կը սնուցանէ, զմեղ հոգեվարութեան ատեն կը զօրացընէ եւ արքայութիւն կը տանի: Աւտափեւիր դուրս ուրիշ բան չէ, բայց եթէ մեղաց գերութիւն, մահուան ծառայութիւն եւ կորուստ: Յիսուս չիգտնուիր՝ բայց իր հարսին հետ մեկտեղ, վասն զի այնպիսի անձառելի սիրով սիրեց զանիկայ, որ մինչեւ երկինքէն իջաւ զանիկայ փնտռելու, մանաւանդ թէ նախ զանիկայ կերպաւորեց եւ ետքը անոր հետ միացաւ անլունանելի եղանակաւ. ուստի ով որ զՅիսուս Եկեղեցւոյ մէջ չիգնուռեր եւ հոն չիգտներ, ի յատիտեանս առանց Յիսուսի պիտ'որ մեայ:

Մինակ Եկեղեցւոյ մէջն է ամէն ճշմարտութեան սուռդութիւնը, եւ ամէն մոլորութեանց դէմ ապահովութիւն: Փոթորիկները կ'ելլեն, հոգերը սպառնալից կը մոնշեն եւ նաւարեկութիւնն ամէն կողմէն աչքերնուս առջեւն է: Բոզդորականութիւնը, որ ցայսօր ամէն ճամբաները քալեց, բոլոր աշխարհքիս երեսը զարհուրելի կործանման սերմունքը ցանած է: Հոն կրօնական անտարբերութիւն, որ է ամէն պաշտաման ուրացութիւնը. հոն՝ աներես Առլթերականութիւն, որ է ամենէն սուրբ բաներու հեգնութիւնը, տեղ մը մոլեգին պաշտօնասիրութիւն, որ է խելագարութեան ծայրը հասած զդայտականութիւն, տեղ մը զուտ բանաւորականութիւն, որ է ըսել ամէն աստուածային յայտնութեան ուրացութիւն: Աս մոլորութիւնները հազար ու մէկ ճամբով ուղղափառ երկիրներու մէջն ալ մանելով շատերուն վրայ կասկածանքի եւ անհաւատութեան դառն պտուղներ կու տան. ուստի մեզի ալ հարկ կ'ըլլայ լսելու, երբեմն հաւատոյ վարդապետութեան մը ուրացութիւնը, երբեմն բարեպաշտական գործքի մը մերժումը, հոն հրաշքի վրայ ծիծաղ մը հոն ճշմարտութեան մը հայհոյութիւնը: Աս վիճակը տեսնալով, տարապայման երկիւղածներէն շատերը, կը զարհուրին կը սարսափին եւ քիշ կը մնայ, որ վախ մը գայ վրանին թէ գուցէ օր մը Եկեղեցին ալ ասանկով ճնշուի ու յաղթահարուի, եւ ոմանք ալ կը վախնան՝ որ ըլլայ թէ օր մ'իրենք ալ մոլորութեան զոհ ըլլան: Բայց թէ ասոնք եւ թէ անոնք, ամէնքն ալ հոգի առնեն: Ով որ սոսուգութիւն եւ հաստատութիւն կ'ուզէ՝ Եկեղեցւոյ թող վստահի: Ամէն նորութեան մէջ, որ պատահի, ամէն խարեւութեանց մեջ, որ առջեւն ելլէ, որպիսի եւ իցէ նոր եւ ծանր դժուարութեանց որ հանդիպի, շուտով՝ առանց դանդաղելու Եկեղեցւոյ մօտենայ, անոր հարցընէ, անոր պատգամին սպասէ, եւ անոր վրայ հանգչի:

Եւ կը տեսնէ որ ամբարտաւաններն եւ յանդուզները կը խոնարհին. կը տեսնէ, որ ամէն աղանդները տերեւներու պէս ամէն հոգէ կը շարժին ու կը ցրուին. կը տեսնէ, որ անհաւատներն ու ամբարիշտները նախ մոլորութեան՝ եւ ետքը մահուան անդունդը կ'ընկղզին, բայց ինք ամենայն հաստատու-

թեամբ Եկեղեցին բռնած՝ կեցած ըլլալով, անոր հաստատու-
թեանն եւ անշարժութեանն ինքն ալ մասնակից կ'ըլլոյ։
Փորձով կը տեսնէ, որ Եկեղեցին աստուածային տապանակն
է, որմէ հազար վահաններ կը կախուին, ժայռ անշարժ է ալիք-
ներուն բախմանցը դէմ, սիւն ու հաստատութիւն է ամենայն
ճշմարտութեան։ Այս աստուածային նաւն ամէն ծովերու մէջ
ալ տռագաստած է, ամէն հովեր իրեն դէմ բախնցին, ամէն
ծովահեններ իրեն վրայ յարձակեցան ամէն ճիւաղներ իրեն
դէմ սպառնացին, բայց ամենեւին ոչ ոք կրցաւ զինք յաղ-
թահարել, եւ ոչ ոք ալ երբեք կարող պիտ'որ ըլլոյ յաղ-
թահարել։

Աւղափառը՝ որ Եկեղեցւոյ վրայ իր բոլոր վասահու-
թիւնը դրած է, չէ թէ միայն իր կենացը մէջ ապահովութիւն
ունի, այլ զլխաւորաբար՝ կենաց վերջին ժամը։ Արբուհի թե-
րեսիա կոյսը մահուան մօտեցած ժամը սուրբ ուրախութեամբ
մը կը խնտար, վասն զի՞ ուղղափառ եկեղեցւոյ դիրին ա-
պրած էր, եւ նոյն Եկեղեցւոյն գիրկը կը մեռնէր. այսպիսի
ուրախութեան մասնակից պիտ'որ ըլլայ, ով որ նոյնպէս սուրբ
Եկեղեցին սիրած է եռանդեւամբ։ Այս վերջին ժամուն մէջ
պիտ'որ շուրախանայ բողոքականը, վասն զի ամէն բան քննու-
թեան տակ ձգեց եւ ամէն բանի վրայ վիճեց. ոչ բանաւո-
րականը, վասն զի ամէն բան ուրացաւ. ոչ անսասաւածը,
վասն զի Աստուածութիւնը ծաղը ըրաւ։ Բայց պիտ'որ ցնծայ
եւ ուրախանայ հաւատարիմ ուղղափառը, որ խոնարհու-
թեամբ զլուխ ծաեց՝ իր մօրը հպատակեցաւ, յարեց զանի-
կայ եւ սիրեց, եւ որշափ կրցաւ պաշտպանեց։ Ան ատեն Ե-
կեղեցին ալ իր որդին կը յիշէ, անոր վերջին պատերազմին
առենը ներկայ կը գտնուի, կը մահիթարէ եւ կը թէթեւացը-
նէ անոր ցաւերն ու անձկութիւնները։ Իր մայրենի ծոցէն կը
հանէ այն նպաստներն, որ նոյն ժամուն համար պահած է։
անոր կը մերձեցընէ իր ազօթքներուն ազդեցութիւնը, իր
խորհուրդներուն շնորհքը, իր փեսային արդինքը, եւ արդէն
բոլորովին ամէն մեղաց արատէ սրբուած ու մաքրուած իր
աստուածային փեսային առջեւը կը հանէ, որպէս զի ողորմու-
թեան եւ ոչ թէ խստութեան դատաւոր զտնէ։ Իմ բարե-
խրտո ընթերցողս, ահաւասիկ աս է շնորհքը, որ քեզի կը
բաղձամ երկինքէն ի բոլոր սրտէ, եւ որպէս զի նոյնն ըն-
դունիս աս քանի մը թէթերը դրեցի։ Այսպէս Աստուած
շնորհէ թէ քեզի եւ թէ ինձի ի նշան յաղթութեան իր
աստուածային Սրտին, իր Եկեղեցւոյն պարծանացը, եւ մեր
յաւիտենական երջանկութեանը համար։

ՅԵՆԻ ԳԼԽԱՑ

ԳԼ.	Լ.Ա.	Եկեղեցական պատմութիւն:	
Ա.	Ա.	Բարիթողիմէսօսի կռառքածը: — Բ. Կանթի հրովարտակին եւս առնուիլը:	1
ԳԼ.	Լ.Բ.	Եկեղեցական պատմութիւննեւ:	
Ա.	Գալիլէոսի դատապարտութիւնը: — Բ. Անոր գէմ եղած անգթութիւնները:	10	
ԳԼ.	Լ.Գ.	Հոգեւոր բարիներու տուրեւառ:	
Ա.	Ներողութեանց վաճառքը: — Բ. Համառօտագիր- ներու, կոնդակներու, եւ այլն, վաճառքը: — Գ. Պա- հոց անօրինումը:	18	
ԳԼ.	Լ.Դ.	Յիսուսեանք:	
Ա.	Իրենց գէմ ամբաստանութիւններու բազմութիւ- նը: — Բ. Ի՞նչպէս ասոնք մէկը մէկալին համաձայն են: — Գ. Իրենց թշնամիները: — Դ. Իրենց բարեկամները:	26	
ԳԼ.	Լ.Ե.	Քրիստոնէական օրէնք:	
Ա.	Քրիստոնէից օրէնքն անկարելի է: — Բ. Տիսուր եւ ձանձրութեամբ լի կեանք անցընելու կը պարտաւ- որէ: — Գ. Ո՞վ կրնաց տանիլ այնչափ բազմութեան օրէնքներու, արգելքներու եւ այլն:	43	
ԳԼ.	Լ.Զ.	Ուղղափառ բարեպաշտութիւն:	
Ա.	Ուղղափառ բարեպաշտութիւնը մարդու ապուշ կ'ը- նէ: — Բ. Մանր ջերմեռանդութիւններու շատու- թիւնը: — Գ. Ասոնք ոտնակապեր եւ արգելքներ են: — Դ. Խոկ ջերմեռանդներն ամենէն տիսուրներն են:	54	
ԳԼ.	Լ.Է.	Պաշտամունք:	
Ա.	Ժողովուրդը հացի կարօաւ է եւ ոչ թէ տօներու: — Բ. Հանդիսութիւններու համար արուած ստակն աղքատներուն կրնար բաշխուիլ: — Գ. Ի՞նչ բանի կը ծառայեն այնչափ եկեղեցիներ:	71	
ԳԼ.	Լ.Ը.	Քրիստոնէական պարտքեր:	
Ես	ուղղափառ եմ, բայց ի գործ չեմ դներ:	81	
ԳԼ.	Լ.Թ.	Պատարագ — Քարողներ:	
Ա.	Ի՞նչ՝ այնչափ պատարագներ: Ես չեմ կրնար ժա- մանակս կորսնցընել: — Բ. Գիտեմ արդէն՝ քարոզիլ- ներն ինչ պիտօր ըստն: — Գ. Մարդ չիկրնար մտիկ ընել. այնչափ բիրտ Են:	91	
ԳԼ.	Խ.	Խստովանանք:	
Ա.	Խոստովանանքը քահանաներուն գիւտն է: — Բ. Խղճմանքի տանջանք մըն է: — Գ. Ես առոր հար- կաւորութիւն շունիմ: — Դ. Անպարկելու բան է: — Ե. Քաղաքականութեան կը ծառայէ:	102	
ԳԼ.	Խ.Ա.	Հաղորդութիւն:	

Ա. Ես անարժան եմ: — Բ. Շատ յանախ ընդունիլն անոր յարգութիւնը կը պակսեցընէ: — Գ. Ընսնք, որ ստեղ կը հազորդին, ամենէն աւելի անտանելի են: .	118
ԳԼ. ԽԲ. Ուղղափառական առաքինութիւններ:	
Ա. Խոնարհութիւնը հոգւոյ անարգութիւն մըն է: — Բ. Համբերութիւնը տկարներու առաքինութիւն է: — Գ. Մինակ Ալյոյիզիոսներ, Ստանիսլաւոսներ յառաջ բերելու կը ծառայէ եւ ոչ թէ կեսարներ եւ Սկիպիոն- ներ: — Դ. Երկնից սիրոյն համար երկիրս արհա- մարհէլ:	126
ԳԼ. ԽԴ. Ժումկալութիւն:	
Ա. Մեծ գեշութիւն մըն է քիչ մը տկարութիւնը: — Բ. Աստուած կը գթայ: Աստուած կը ներէ: — Գ. Ես բնութեան յօժարութիւններուն ետեւէն կ'երթամ: — Դ. Ինչո՞ւ մեզի նոյները տուեր է:	137
ԳԼ. ԽԴ. Ազատութիւն:	
Ա. Մարդ ազատ կը ծնանի: — Բ. Մտածելու: — Գ. Խօսելու ազատութիւն: — Դ. Պաշտօն: — Ե. Ուղղա- փառներն ազատութիւնն իրենց համար կը պահանջէն, ուրիշներուն կը զլանան:	147
ԳԼ. ԽԵ. Նոյն նիւթը կը շարունակուի:	
Ա. Յիսուս Քրիստոս ազատութեան հիմք դրաւ: — Բ. Աւտարանը գերութիւնը ջնջեց:	163
ԳԼ. ԽԶ. Եղբայրութիւն:	
Ա. Ամենքնիս ալ եղբարք Ենք: — Բ. Ի՞նչպէս ի գործ կը դրուի եղբայրութիւնը:	173
ԳԼ. ԽԷ. Հաւասարութիւն:	
Ա. Ամենքնիս արինաց առջեւ հաւասար Ենք: — Բ. Ինչո՞ւ ազնուալետութիւնը պիտօք չշնթուի: — Գ. Իսկ առենի առանձնաշնորհութիւնը:	184
ԳԼ. ԽԲ. Ժողովրդական վեհապետութիւն:	
Ա. Ժողովրդը վեհապետ է: — Բ. Աստուածարան- ներն ալ նոյնը կ'ըսեն:	197
ԳԼ. ԽԹ. Ազգայնութիւն:	
Ազգայնութիւններն իրաւունք ունին ինքնօրէն հաստա- տուելու:	210
ԳԼ. Ծ. Ուսումն աշխարհականացընել:	
Ա. Տերութեան կը վերաբերի մանկութիւնը կերպաւ- որել: — Բ. Կղերականներն ընտանիք չեն ճանշար: — Գ. Աւելի եւս չեն ճանշար կրօնաւորները: — Դ. Պա- տանիները ծնողած սէրէն կը պաղեցընեն:	217
ԳԼ. ԾԸ. Ուղղափառ.	
Եկեղեցւոյ համաձայն զգալու կանոններ:	234

ՀՀ Ազգային գրադարան




NL0666843

ՀՀ Ազգային գրադարան



NL0243388





Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտևագրված է «Ստեղծագործական համայնքներ ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճեններ և տարածել կյուր ցուելուց ձևաչափով կամ կրիչով

ձևափոխել կամ օգտագործել առկա կյուրը ստեղծելու համար եռք

You are free to:

Share – copy and redistribute the material in any medium or format

Adapt – remix, transform, and build upon the material

Ltr
✓ 502

Ltr
✓ 501

ԳՐԻՒԹԻՒՑ

ՊԱՏԱՍԽԱՆԵՐ

ԿՐՈՆ. Ք. Ի.

Դ. Ե. Ա.

ԱԹՎԱՅՈՒԹԻՒՆ ՏԵՐԵՎԱՐԱՐ


ԸՆԴՀԱՄՈՒԹԵԱՆՑ

ԹԱՐԴ ԳԱՐԱԿ Ե Ց

Հ. ԱՂԵՖՍԱՆԴՐ Վ. ՊԱԼՃԵԱՆ

Ի ԱՐ Խ Ի Թ Թ Ա Ռ Ա Տ Ա Տ Ա Ն

Հ Ա Տ Ա Բ Ա Տ Ա Ն



Ա Ր Ե Ա Խ Ա Տ

ՄԻՒԹԵԱՐԵԱՆՑ ՏԵՐԵՎԱՐԱՐ

ԹԵԳԻ. 1864.

7502-60
7502-60

7502-60

7502-60

7502-60

7502-60

Եկեղեցական պատմութիւն:

Ա. Ա. Բարթողիմէոսի կոսորածը: -- Ա. Նանթի հրովարտակին եւս առնելուիր:

Հետազօտութենէ եսքը՝ Եկեղեցւոյ դէմ անգագար հրապարակախօսութիւններու նիւթը Ա. Բարթողիմէոսի կոսորածն եւ Նանթի հրովարտակին եւս առնուիլն է: Թէ մեկուն եւ թէ մեկալին վրայ խօսք մը զրուցելը անօգուտ չ'էրեւար:

Ա. Ա. Բարթողիմէոսի խորածը, որ Գաղղիայի մէջ կարուս թ. 1572ին, Հիւկընոններուն (Կալվինականներուն) վրայ կատարել տուաւ, ստուգիւ պատմութեան թիսադոյն էջերէն մէկն է, եւ ասիկա ոչ ոք կրնայ աարակուսի տակ ձգել. բայց յանցանքն որո՞ւն է: Թէ որ մէկը խել մը հրապարակախօսներու հաւատալու ըլլայ, ասիկա ուղղափառ Եկեղեցւոյ մէկ արիւնահեղ գործքն է. բայց անկողմնակալ պատմութիւնը քննող մը ասոր պատճառը բոլորովին ուրիշ բան կը գտնէ:

Արդ պէտք է զիտնալ, որ նորոգութեան առջի ժամանակներէն սկսելով, Կալվինականները Գաղղիա մօնելէն եսքը՝ հոն ալ նոյնը ըրին ինչ որ ամէն տեղ կ'ընէին, ուր որ անգամ մը ոսք կը կոնւէին. ինչպէս Գրոտիոս բողոքականը կը զրուցէ: Աս Հիւկընոնները յաջողուցին շատ բարձր աստիճանաւոր անձինք խարելու, որոնց մէջ կը գտնուէին նաեւ թագաւորական ընտանեաց անգամներէն ալ, որոնք բոլորովին աշխարհասէր եւ անառակ վարք մը կ'անցընէին: Ասոնց վրայ աւելցուցին որչափ որ հրապարակական փողոցներու եւ տիղմերու մէջէն ապականնալ մարդիկ կրնային ժողվել, եւ սկսան իրենց դաւաճանութիւնը կերպաւորել: Բազմութիւնը շատ նալով՝ աւելի եւս յանդզնեցան, մանաւանդ՝ երր որ արքունիքը պատերազմներու եւ դաւակցութեանց հետ զրազած տեսան. ուստի նաեւ զէնքով ու բանութեամբ իրենց մոլորութիւնը տարածելու ձեռք զարկին: Քաղաքներու, երկիրներու եւ գեղերու մէջ, ուր որ կը մօնէին, ամէն բան սրոյ եւ հրց տալու սորված էին, սուրբ Եկեղեցիները կը կործանէին, վանքերը կը փլուանէին, քահանաները կը մեռցընէին, Քրիստոսի կուսանքները կը ցրուէին ու կը խօսյտառակէին, եւ ամէն տեսակ կոտորած, մահ եւ արիւնահեղութիւն ուղղափառներուն վրայ կը գործէին, որոնք որ իրենց հաւատքը ուրանալ յանձն չէին առներ: Եւ որովհետեւ Գաղղիայի թագաւորները երբեք իրենց հետ դաշնիք զնելու զիջում չէին: ըրած, զրգորիշ զրութիւններու ահազին բազմութեամբ յայտնի ապատամբութիւն յուղեցին, եւ խօսքէ՝ զործքի անցնե-

լով՝ քաղաքներ ու ամրոցներ ապատամբեցուցին, եւ Լա Ռուշել ձեռքերնին առնելէն ետքը, հոն ամրացան։ Ասոնցմով շատանալով՝ Գերմանիայի բողոքական իշխաններուն, եւ Անդղեայի թագուհոյն դիմեցին, անոնցմէ ալ զօրքով ու զէնքով օգնութիւն գտան, որով բոլոր Գաղղիա տակն ու վրայ եղաւ։ Աս չարիբներուն վրայ աւելցաւ Քոլինեի ծովապետը, որն որ իր անուան պայծառութեամբն ու եռանգովը, որով Հիւկընոնները կը պաշտպանէր, խիստ նեղութիւն կու տար թագաւորին։ Ինչու որ՝ Քոլինեի ունեցած համբաւը՝ թագաւորական իշխանութեան վիասովը՝ իր օգտին գործածելով՝ թագաւորի մը պէս զանազան գաւառներու մէջ կը հրամայէր, ուր որ մինչեւ կառավարներ, զօրավարներ, եւ խորհրդականներ ուղածին պէս դրած էր, որոնք թէ զօրք եւ թէ առորք իրեն կը հատուցանեին առանց թագաւորեն կախում մ'ունենալու։

Իրերը աս աահմանը հասնելէն ետքը՝ ինչ պատահեցաւ։ Կարուս թի, ծովապետը վաստրկելու համար պյենչափ միջոցները միշտ պարագ տեղ ի գործ դնելէն ետքը, Հիւկընոններուն եւ մէկալ դաւակից իշխաններուն անսանձ յամառութիւնը տեսնելով, վրան ծանր վախ մը եկաւ որ չըլլայ թէ ինքն ալ, ուրիշ ուղղափառ իշխաններուն պէս թագաւորութիւնը կորսընցընելու վիճակի մէջ լինայ, ուստի՝ պարուք համարեցաւ տէրութեան հարուածով մը ամէն կարելի կործանման առջևւն առնել, եւ այսպէս՝ գաղտնի հրամաններով սպաննել տուաւ Քոլինեի եւ ամէն բողոքականներուն դլիւաւորները, թէ Փարիզի եւ թէ թագաւորութեան ուրիշ քանի մը քաղաքներուն մէջ։ Անտարակոյս գէպքը ասանկ պատահած է։

Կրնայ մէկը հոս տեղս հարցընել, թէ ստորդ է ան, որ կըսէն թէ, Հիւկընոնները վերջին գաւակցութեամբ մը թագաւորին ու թագաւորական ընտանեաց կենաց որոգայթ դրած էին, չէ նէ կարուսին բարկութիւնը շարժելու համար բաւական եղած էին նախընթաց ծանր ծանր դէպքերը, ինչու որ՝ թէ մէկ թէ մէկալ կարծիքը պաշտպանող հեղինակներ կան։ Նմանապէս կրնայ մէկը հարցընել թէ աս տրամադրութիւնը զլիսաւորաբար թագաւորին, թէ իր կատարինէ մօրը զործքն էր, ինչպէս որ՝ թագաւորն արդարացընելու համար, գաղղիայի պատմիչներէն շատերը կը գրեն։ Աս հարցմունքներուն ինչ պատամիսան որ տրուելու ըլլայ, ստոյդ է որ թագաւորն ամենեւին շկեղծաւորեցաւ, եւ յայտնի հրատարակեց թէ իր գործքն էր։ «Ծովապետին մահուանէն երեք օր ետքը, կ'ըսէ Տաւիլա, . . . թագաւորը . . . անձամբ խորհրդանոցը զնաց, եւ թէպէտ պատահած գէպքերը առջի օրերը ժողովը բարդեան խռովութեանը տուած էր (որն որ նաեւ բողոքականները սաստիկ ատելի ըլլալնուն համար ստոյդ էր), այսու

ամենայնիւ հոն իր խորհուրդները բացաւ ամենուն առջեւը, եւ երկայն պատմութիւններով յայտնեց իր պատճառները, որոնց համար պատռեր տուած էր, որ սպաննուին ու ջննիուին այն ապստամբներն ու իր անձին ու թագաւորութեան մշտնիւնաւոր դաւաճանները, որոնց որ այնչափ անգամ անցած ոճիրները չնորհած էր, բայց անոնք յամառ նենդութեամբ մը նորէն նորէն դաւակցութիւն կ'ընեին եւ ապստամբութիւն կը գրգռէին, ։ Այսչափ կը զրուցէ Տաւիլա, եւ իրեն հետ կը միաբանին, ամէն՝ թէ ուղղափառ եւ թէ բողոքական պատմիչները, որ այն աղետալից դեպքը կը միշտն բայց ասոր մէջ Եկեղեցին ամենեւին մատ շունէր, Զէ թէ միայն ամենեւին մասնակից շէր, այլ նաև շէր կրնար ալ ըւլալ, Աղէկ միտ դիր ասոր, իմ ընթերցողս, ինչու որ եթէ ասիկա պայծառ ցուցուելու ըլլայ, խնդիրը լուծուած է:

Հռոմ չեր կրնար մասնակից ըլլալ. վասն զի ոչ Հռոմ եւ ոչ ուրիշ ուղղափառ արքունիք մը այն կոտորածին վրայ նշմարանք մը ունեցած չէին. եւ ասիկա այնշափ յանկարծական բան մը երեւցաւ Փարփղ գտնուող օտար տէրութեանց դեսպաններուն, որչափ յանկարծական էր ան գժրախաններուն, որ զոհ եղան: Ոմանք կասկած ունեցան թէ, Ալպայի դուքսը քանի մը տարի առաջ Պաեռնի ժողովքին մէջ խորհուրդ տուած ըլլայ զանազան խիստ միջոցներ բանեցընելու բողոքականներուն դէմ, եւ ասիկա հաւանական է, զիանալով անոր մտածութեան եղանակը. բայց ստոյդ է որ, երբ որ այն կոտորածը պատահեցաւ, ինք Մոնս կը ուաշարէր, եւ երբ որ լսեց բոլորովին յանկարծակիի եկաւ, ինչպէս յայտնի է սկըզբնագիր մուրհակէ մը, զորն որ նոյն առթին մէջ ինք դրած է, եւ զորն որ Պարոն Կաչար 1842ին Պրիւսսիլի Ակադիմիային առջեւն հանեց, եւ ուղողին կը ցուցընէր: Հռոմայ մէջ ալ ամեննեւին մէկը չէր գիտեր, ինչու որ՝ նոյն իսկ Սալուիամի Նուիրակը որ ան ատենը Փարփղ կը գտնուէր, յառաջադպոյն ամեննեւին նշան մը չէր առած, ինչպէս Շախոսպրիան Հռոմ գտնուող Գալզիայի գեսապանը, Գրիգոր Ժ. Բ. ին եւ Սալուիամի Նուիրակին թղթակցութիւններէն ցուցուց, զորոնք որ ինք ձեռք բերած եւ Սիր ճէմս Մէրընսթընին հաղորդած էր եւ ասիկա ալ իր Անդղիայի պատմութեան մէջ հրատարակած է: Պատահած դէպքը Սպանիայի Փիլիպպոս Բ. թագաւորին ալ բոլորովին նոր եկաւ, եւ ասիկա Քափֆիկ' Փիլիպպոսի յիշատակարաններէն քաղած է: Աւելի ինչ կ'ուզես: Եւ ուկատարինե՛ Կարոլոսի Թ. ի մայրը՝ յառաջադպոյն իմացած էր, եւ ասոր փորձը անտարակուսելի է, որովհետեւ նոյն ան ժամանակին էր, որ իր Լա Մոժ քէնէլոն գետպանին միջնորդութեամբը Եղիսաբէթ (Սպանիայի) թագուհուոյն հետ հաշտութիւն ընելու ետևէ ինկած էր, եւ կ'ուզէր զանիկա իր որդուոցը մէկուն Անժաւի կամ Ալանսոնի դրսին հետ ամուսնաց

ցընել։ Ավագ ուրեմն հաւատապալ որ, կատարինէ ուզած ըլլայ այսպիսի գործողութեան մը վրայ խօսիլ մի եւ նոյն առեն՝ որ կը պատրաստուէր այնպիսի գործք մը կատարելու, որն որ աւելի պիտ' որ կատղեցընէր Եղիսարէթ թագուհին, որ հաշոեցընէլ կը բաղձար մանաւանդ որ, եւ ոչ իսկ իր դեսպանին բան մը յայտնած էր, որն որ ստուգիւ թագուհոյն առջեւը առանց պատասխանուց մնալով անոր աչքէն պիտ' որ իշնար ու նախատուէր, ինչպէս որ իրօք ալ պատահեցաւ։ Ասիկա՞ ասովլ մինակ կը մեկնուի երբ կ'ըսենք թէ այս դեպքը բոլորովին թէ իրմէ եւ թէ ուրիշներէն անծանօթ զործողութիւն մըն էր։ Արդ՝ եթէ ասիկա ստուգիւ ասանկ է, ես նորէն կը հարցընեմ, ինչպէս ուրեմն Եկեղեցին յանցաւոր կրնայ ըլլալ, երբ որ եւ ոչ իսկ մասնակից կրնար ըլլալ։

Թագաւորին խորհրդեան մէջ Եկեղեցական մը մտած չէր, ոչ եպիսկոպոս մը եւ ոչ ալ նուիրակը, բայց եթէ մինակ թագաւորական արքունիքը, եւ գործադրութիւնն ալ ամենեւին Եկեղեցականի մը յանձնուած չէր. մինչեւ Քաղաքական դաշտի բարեկանութիւն հեղինակը կը վկայէ, թէ կղերը, ամենեւին մասն չունեցաւ աս բանիս մէջ, եւ թէ բոլորովին քաղաքագիտական զործողութիւն մըն էր. ինչպէս ուրեմն այդշափ զրապարտութիւնները կը հնարուին Եկեղեցայ դէմ։

Բայց այս, Եկեղեցին մաս մ'ունեցած է, եւ իր մտար թեթեւ չէր։ Ավ որ Լիոն, Թուլուզ, Պորտոյ, Պուրժ, եւ ուրիշ քաղաքներուն պատմութեանը ծանօթ է, զիտէ, որ եպիսկոպոսները եւ Եկեղեցականները բարերախտութեամբ կրցան այն դժբախտներէն շատերը ազատել. երբ որ ասոնք ժողովրդեան կատաղութենէ կը հալածուէին, զիրենք քովերնին ողահեցին, պաշտպանեցին, եւ իրենց իշխանութիւնը անոնց օգտին զործածելով՝ արգելեցին իրենց արեանը թափուիլ։ Ասիկա է ստոյդ մասնակցութիւնը, որ Եկեղեցին ունեցաւ։

Բայց Հռոմ, Կ'ըսեն ոմանք, Գրիգոր ՓԳ. Զեն Առաջած երգել առւաւ, երբ պատահած գեպքն իմացաւ։ Ամենաճշմարիտ է, ես ալ քեզի կը պատասխանեմ, Քահանայապետը իրաւունք ուներ այնպէս ընելու, եւ ամէն ծանրադլուի ընթերցող բաներուն ինչպէս անցնիլը իմացածին պէս, նոյն իրաւունքն իրեն պէտք է տայ։ Պատահած գեպքերը Հռոմ անանկ պատմուած էին, ինչպէս ուրիշ արքունիքներուն ալ ծանուցուած էին թէ, թագաւորը պարտաւորուած էր շարեաց առջեւն առնելու, որպէս զի յանկարծակիի շրանուի, որովհետեւ հրաշքով մը իրեն ականջն հասած էր անոնց գաւակցութիւնը՝ ոչ միայն զինքը, այլ նաև թագուհին՝ իր մայրը, Անժուի ու Ալանասոնի զքսերն՝ իր եղբարքը սպաննելու։ Առանկ լուրն իսկզբան տարածուեցաւ եւ ամէն մարդ ալ ասանկ հաւատաց։ Այն վայրկենին մէջ Հռոմ ալ նոյն իսկ Փարիզի ու Գաղղիայի գաւառներուն մէջ զիտցուած

ու հաւտացուած լրերէն աւելի բան չէր գիտցուեր։ Այդ՝ քահանայապետը թագաւորական արքունեաց այսպիսի զրեթէ հրաշքով ազատելուն լուրը առած ատենը երբ'որ Զժեւ Առարտած ալ երգելու աղաջանքն ընդունեցաւ, իրաւամբ կրնա՞ր արդեօք եւ պէտք էր նոյնը զւանալ։ Ընթերցողը թող աս պարագաները մտածէ, եւ տեսնէ թէ պատճառ մը կա՞յ ի չարն մեկնելու։ Այսու ամենայնիւ Գրիգոր ԺԳ. քահանայապետը, որուն հեղութիւնը պատմիները շատ անգամ իրեւ աւելորդ վար կը զարնեն, աս առթին մէջ կը հառաչէր եւ կ'ըսէր ԱՌՎ զիս կրնայ ապահովցընել, որ յանցաւորներուն մէջ, անմեղներն ալ կորսուած չեն։ Ահաւասիկ յանցանքն, որ առ բանիս մէջ եկեղեցին ունեցաւ։

ԶՈՀ Եղողներուն թուոյն նկատմամբ, աս նախ կը զրուցեմ թէ, որչափ որ ըլլայ, միշտ դառն եւ սասափկ ցաւալի բան մըն է. այսու ամենայնիւ ստոյգ եմ, որ անոնց թիւը արտաքոյ կարգի եւ անհաւատալի եղանակաւ չափազանց դրուած է։ Եղան ոմանք որ որչափ կրնային նէ բերաննին բացած կ'աղաղակէին թէ այն կոտորածին մէջ 100 հազար հիւկընոներ մեռած են. ուրիշները 60 հազարի ինչեցուցին։ Հիւկընոներուն վոյ-բու-նիւն մէջ որն որ ինը տարի ետքը, 1581ին, նոյն աղանդաւորներուն խորհրդովն ու միարան մասնակցութեամբը շնուռած ու տպուած է, եւ որն որ աւելի կը ջանայ եղած զոհերուն թիւը շատցընել քան թէ պակսեցընել, նախ 30 հազարի վրայ խօսելէն ետքը՝ 15 հազար՝ հարիւր վաթուուն եւ ուժի կ'ամփոփէ։ Վերջապէս՝ երբ որ անուննին ժողվելու կը սկսի 786էն աւելի անուն չիդաներ յիշելու։ Հոս՝ հարիւր դայլերուն առասպելը լուն մը չիդա՞ր քեզի։

Բայց՝ նորէն կը զրուցեմ, թէ զոհ եղողներուն թիւը որչափ որ ալ ըլլայ, միշտ ցաւադին արտասուաց արժանի գործք մ'եղած է. բայց աս մինակ կը հաստատեմ թէ այն գործքը ան եղանակաւ պատահած չէ ինչպէս որ Ս. Եկեղեցւոյ թշնամի գրիշները նկարած են, եւ դարձեալ թէ ինչպէս որ ալ եղած ըլլայ, Եկեղեցին ուրիշ մաս մը շունեցաւ ասոր մէջ բայց եթէ արտասուզ դառն ողբալու։

Բ. Գանք 'Նունի հրանքը ին եր ունենալուն վրայ. եւ նախ առաջին՝ ինչ էր աս հրովարտակը, ինչպէս, եւ ինչու համար ետ առնուեցաւ։ Պէտք է գիտնալ որ, Հենրիկոս Դ. Գաղղրայի գահը նստելէն ետքը, կամ քաղաքական խոհեմութիւն համարելով՝ երկայն ատեն շհակառակելը հերետիկուներուն գէմ, որոնք որ ապստամբութեամբ թագաւորական իշխանութեան շատ իրաւունքները իրենց յափշտակած էին, եւ կամ անոնց հետ ակնածութեամբ վարուիլը շնորհակալութեան պարոք մը սեպելով, որոնց ժամանակ մը կրօնակից եղած էր եւ զինք պաշտպանած էին, հրովարտակ մը հանեց եւ աս հրովարտակով իրենց շատ քաղաքական իրաւունքներ շնոր-

Հեց, որոնցմէ մէկն ալ աս եղաւ, որ հրապարակաւ կրօննին կրնային դաւանիլ: Տարիներ վրան անցնելով՝ յաջորդ թագաւորներուն իշխանութեան ատենը խռովութիւնները դադրած էին, չիւկընոներուն ձեռքէն առնուած էր Լա Ռիոչէլն ալ, ուր ամրացած էին, եւ այն աղանդաւորներուն թիւը շատ քիչցած էր: Լուգովիկոս ժԴ. գահն անցաւ նէ, 20 տարի ջանաց զիրենիք ուղղափառ միութեան դարձնելու եւ ազէկ ալ յաջողցուց: Ահաւասիկ՝ ինչպէս քանիթու աս բանս կը պատմէ: “Լուգովիկոս ժԴ. բազմալով կամաց կամաց զիրենիք դարձնելու, ամենեւին խսութիւն մը շբանեցընելը, իր նախորդներուն ըրած շնորհքները յարդելը, անսացողները վարձատրելը, եւ առաքելութիւններուն օգնելը իրեն պարագ մը կը սեպէր: Ասոր պատուզը քիւ չէր: Ազնուականներէն, որոնց կէսը Հենրիկոս Դ.ին ատենը բողոքական էր, ամենքն ալ ուղղափառութեան դարձած էին: Տ'Ակըսոյ ատենադպիրը կը զուցէ թէ իր հայրը Լանկաստրի կուսակալութիւնը թողուցած ատենը առնած էր որ երեք օրուան մէջ նոյն թէմին մէջ վեց հազար բողոքականներէն աւելի կրօննին փոխած էին, եւ թէ կենդրանական գաւառներուն մէջ գրեթէ բողոքական ալ չէր մնացած. ասոնց մէջէն ով որ վաճառականութեամբ կը հարսանար, ուղղափառութեան կը դառնար ազնուականութիւն ու պաշտօններ առնելու համար:::

Սիսմոնտի՛ բողոքական հեղինակն ալ կը հաստատէ թէ Լուգովիկոս ժԴ.ին չիւկընոները դարձնելու համար բանած ճամբան անպատճ եղած չէր:

Ուրեմն բաները աս վիճակի մէջ գտնուած ատենը՝ ժամանակը հասած երեւցաւ բոլոր Գրադղիա մէկ կրօնի միացընելու, եւ աս կարծիքը, կըսէ Սիսմոնտի, ընդհանուր ամենուն կարծիքն էր: Ես բանիս վերջին մզումը տուաւ լը թէլիէ ատենադպիրը, որն որ 83 տարեկան ծեր մը եւ իր հիւանդութիւններովը մահուան դուռն հասած ըլլալով, իրեւ իրեն վերջին մօխթարութիւն մը՝ խնդրած էր որ, կարող ըլլայ մեռնելէն յառաջ Կանթի հրովարտակին եւ առնուելուն համար տրուելու հրամանագրին ստորագրել. եւ թագաւորը, որ ինքն ալ նոյն բազմանքն ունէր, եւ աս բանիս մէջ կրօնի օգուտը քաղաքականութեան օգտին համաձայն կը աեսնէր, եւ առաւ այն հռչակաւոր հրովարտակը. եւ ահաւասիկ՝ պատմիշներուն վիսյութեամբը աս եղանակաւ գործքը կատարուեցաւ:

Թէ թագաւորը աս բանիս իրաւունք ունէր, անտարակուսելի է: “Նոյն իսկ բողոքական Գրոտիոսը ստիպուեցաւ ըստելու “Աղէկ գիտնան բողոքականները, որ Կանթի եւ ուրիշ ասոր նման հրովարտակները դաշնաւորութեան պայմանագրութիւն մը չեն, հապա հասարակաց բարւոյն համար թագաւորէն տրուած հրամանագիրներ, անոր համար եւ կրնան առնուիլ, երբ որ հասարակաց բարիքը կը պահանջէ::: Աս ի-

բաւունքը ամեն բաղզրական ազգերը վերջին աստիճանի խըս-
տութեամբ կը բանեցընէին ուղղափառներուն դէմ, որոնց
բողոքները ամենէւին բանի տեղ չէին դրուեր: Թէ խոհեմու-
թիւնն ալ խորհուրդ կու տար Լուգովիկոսի աս գործքիս
ձեռք զարնելու, անկից ալ կրնայ տեսնուիլ որ, նոյն հրո-
վարտակին արամադրութիւնները արգէն մի առ մի կամաց
կամաց ջնջուած ըլլալով՝ ան ատենուան Հիւկընոններուն Եկե-
ղեցւոյ հետ միանալու արամադրութիւնը ան աստիճանի հա-
սած էր, որ ալ ուրիշ բանի մը չէր կրնար սպասուիլ, բայց
եթէ թագաւորութեան ընդհանուր խաղաղական հաշտու-
թեանը: Եւ ասանկ ալ իրօք պատահեցաւ, թէպէտ եւ ըստ
մասին նոյն գործողութիւնը խանգարեցաւ անոր գործադրու-
թեան իշխանին:

Ինչու որ՝ թէպէտեւ թագաւորը պատուէր տուած էր,
որ ամեն բան քաղցրութեամբ ըլլայ, եւ եպիսկոպոսներուն
ժողովքներուն մէջ աս խօսքերն ալ ըսած էր Ակը յանձնեմ
ձեզի բողոքականներուն հետ քաղցրութեամբ վարուիլ, եւ
զիրենք ճշմարտութեան կանչելու համար ուրիշ բան ի գործ
չդնել, բայց եթէ փաստ ու պատճառ,,,: այսու ամենայնիւ
Լուվուա, որ թագաւորական հրամանագրին գործադրու-
թեանը ներկայ դանուելու խրկուած էր, անվայել եղանակաւ
զինուորական խստութեամբ վարուեցաւ: «Չէ թէ կը սպան-
նէր, կ'ըսէ քանիթու, հապա՝ կամ տուգանքներով, եւ կամ
հրապոյրներով ուղղափառ հաւատոյ դաւանութիւնը իրենց
տալ կու տար: Նորէն կ'իյնային: Ահաւասիկ նորէն իյնող-
ներուն դէմ օրէնքը ձեռքն էր: Կ'ուզէին տէրութենէն հե-
ռանալ: Ահաւասիկ ուրիշ օրէնք մ'ալ ձեռքն ունէր դաշ-
թականութեանց դէմ, եւ բողոքմանց ականջ չէր դրուէր:»:
Բայց՝ Եկեղեցին աս առթիս մէջ ինչ ըրաւ: Եկեղեցին՝ որ
հրովարտակին ետ առնուելուն հեղինակը չէր, ինչպէս Սէն-
Սիմոն եւ ուրիշ ամեն հեղինակները կը վկայեն, ամենայն կա-
րելի եղանակաւ ջանաց անոր գործադրութիւնը մեղմացընել:
Գէնէլոն եպիսկոպոսը աս առթիս մէջ կը գրէր: «Ո՛վ հոգիւք
մէկդի ձգեցէր ամեն սրտի փոքրոգութիւնը, ընդարձակեցէր
ձեր գութը: Թէ որ մինակ հրամայել, յանդիմանէլ, ուղղել,
օրինաց թուղթը ցուցընել գիտէր նէ, բան մը չէր գիտէր:
Հայր եղէր, աս բաւական չէ. մայր ալ եղէր, կրեցէր ծննդեան
ցաւերը ու ճգունքը սրտերնուգ մէջ Յիսուս Քրիստոս կեր-
պարանելու,,,: Աս վախճանաւ խրկուած քարոզիչները յանձն
շառին իրենց պաշտօնն սկսելու մինչեւ որ զինուորները չհե-
ռացան: Եւ Պասիւէ իր թէմին մէջ բոլորովին գէմ կեցաւ
ամեն տեսակ բռնադատութեան, եւ չէր կրնար տանիլ որ իր
անուամբը նեղութիւն կրէին: Մանաւանդ որ շատ ետեւէն ին-
կաւ Լուգովիկոս Ժ.Դէն 1698ին Յայտարարութիւնը, կուսակալ-
ներուն արուած թափառորի հրահանչը, եւ եպիսկոպոսներուն

ուզուած թակութի նուզնը ընդունելու, որոնցմով տէրութեան դռները կը բացուէին բողոքականներուն, իրենց սուացուածքները եւս կը արուէին՝ մինակ աս պայմաններով, որ յանձն առնուն կրթուիլ: Մէկ խօսքով Եկեղեցին այն գործքին մէջ ուրիշ մաս չունեցաւ, բայց եթէ իր սովորական մասնակցութիւնը՝ իմաստութեամբ եւ մարդասիրութեամբ ուրիշն անխոհեմութիւնն ու յանդքնութիւնը չափաւորել: Դիպքն ասանկ եղած է, եւ ոչ ոք կրնայ նոյնը եղանել, թէ յառաջադրյն չ'եղաներ ան ժամակներուն բոլոր պատմութիւնները: Արդ ասկից ետքը՝ Եկեղեցւոյ դէմ այնչափ աղաղակելու ի՞նչ բան կը մնայ:

Բայց, ես չեմ կրնար լուել հոս տեղս քանի մը խորհրդածութիւն ընելու իմաստուն ընթերցողներուն: Ա. Յարթողիմէոսի կոտորածը եւ Նանթի հրովարտակին ետ առնուիլը անդադար անհաւատներուն բերանը կը պարափին, որոնք որ ասոր համար մշանջենաւոր ողբերգութիւն մը կ'ընեն Եկեղեցւոյ դէմ ու ինչպէս տեսանք, Եկեղեցին ուրիշ մասնակցութիւն մը չունեցաւ, բայց եթէ դէպքերը քաղցրացընել եւ մեղմացընել: բայց՝ ովք է իրենց մէջէն, որ անդամ մը յիշէ կամ ողբայ այն զարհուրելի կոտորածները որ բողոքականները ուղափառաց դէմ գործեցին. կոտորածներ, զորոնք իրենք ալ կը խոստովանին, եւ որոնց վրայ այնչափ կը պարծին: Բանն ասանկ է: Լուտեր կը պարծէր որ ինք պատճառ եղած էր գեղացւոց ըստուած պատերազմին մէջ բոլոր թափուած արեանը, երբ 100 հազար հոգիէն աւելի այն գժբախտ գեղացիներէն սպաննուած էին: Ճիննեւրայի մէջ կալվինէն դրուած ատեանը վաթուուն տարւան մէջ (ինչպէս նոյն քաղցրին արձանագրութիւնները կը ցուցընեն), 150 հոգիէն աւելի դատապարտեց մինակ մողութեան կատկածանքի մը համար, առանց յիշելու այնչափները որ ինք արսորել, բանտարկել, այրել տուաւ: Ո՞վ կրնայ համրել Շվեյցարուն, Նորվէգիացւոց ու Տանիմարքացւոց ըրած կոտորածները: Ո՞վ կրնայ պատմել զլխաւորաբար Տալէքարլիայի սպաննուաթիւնները: Ես կ'ուզէի, կ'ըսէ ֆեցուիլէմ բաղրականը, ջնջել այն երկայն շղթան այնչափ անօրէնութիւններու, որ նորոգութիւնը Անդդիայի մէջ գործեց: Անիրաւութիւնները, հարստահարութիւնները, կոտորածները եւ սրբապղծութիւնները կը լեցընեն մեր տարեգրութիւնները: Իսկ իրանուայի աւերածները ովք կրնայ նկարագրել: Անհաւատալի բան կ'երեւոյ մինակ քրոմուէլ պաշտպանին ըրածը: Աւղղափառները այնչափ չատ բազմութեամբ հալածուած, պյուս, եւ խղդուած էին, որ ամբողջ գաւառներ նոյն կրթոյն մէջ անմարդաբնակ եղան: Ակրնայի, կ'ըսէ Պոստիւէ, մինչուկ հիմա պահուած յիշատակարանները աշքիս առջեւն ունենալով, Յովհաննա թագուհուոյն հրամանաւը Պէտանի մէջ կատարուած սպաննութեան գործքերը յիշել, ուր

անթիւ քահանաներ, կրօնաւորներ, աշխարհականներ ջարդուեցան, կրնայի յիշել գահաւանգները ուսկից նետուեցան, հորերն ուր խղդուեցան, և Առշելի նաւահանգիստը ուր ընկըզմեցան, եւ Նիմի, Մոնթոպանի, Ալէի, Մոնփէլիէի հրապարակական արձանագրութիւնները, որոնցմէ կը տեսնուի որ, անտարբերութեամբ՝ անդութ սրտիւ եւ նենգաւոր խորհրդով այն կոտորածները կը հնարուեին ու ի գործ կը դրուեին։ Ամպուազի եւ Մոյի երկու դաւակցութիւնները, կ'ըսէ բողքական Ֆից-Ուկլէմ, հինգ բորբոքած քաղաքական պատերազմները, մատնուած բերդերը, կողոպտուած ու այրած եկեղեցիներն ու վանքերը, խղդուած քահանաները, կրօնաւորները եւ Փամիկէի, Ռոտէզի, Ալալանսի հանդիսական թափորներու ատեն բարբարոսական եղանակաւ սպաննուած պարզ հաւատցեալները անժխտելի վկաներ են արինահեղ բարբարոսութեան մը, որ Հիւկընոնները ուղղափառաց գէմ գործեցին։

Նաեւ Ֆրումէնդան բաղպքականը կը խոստովանի, որ մինակ Տօֆին դաւառին մէջ 250 քահանաց եւ 112 կրօնաւոր սպաննուեցան։ Բողոքականներուն տօնացոյցը իրենց մէկ յաղթութիւնն աս խօսքերով կը ծանուցանէ. Ալեպտէմբերի 27ին, 1562, յաղթութիւն հաւատացելց (Հիւկընոններու) պապականներու դէմ. քաղաքը կողոպտուեցաւ, եկեղեցականները ջարդուեցան ու ջրհորներու մէջ նետուեցան, կղերականները բռնուեցան երբ Ռեդէ Առաջնորդու ինքնաւայ, ուշրժու Հռ կ'երգէին, եւ Եկեղեցւոյն քովի ջրհորին մէջ նետուեցան ու խղդուեցան։ Այսու ամենայնիւ դեռ շատ բան կը մնար ինձի խօսելու այն կոտորածներուն վրայ որ Մէտյուլ-ան անունով ծանօթ են, եւ չեմ գիտեր թէ պատմութեան մէջ ամիկց աւելի շլուած անդժութիւն մը կը յիշուի արդեօք. կը մնար դարձեալ խօսելու, տարագրութիւններուն, տուգանքներուն, սքսորներուն, բանտարկութիւններուն, կենդանի կենդանի պատռած ազիքներուն, սքրիցներուն, Ակէմինների գուստը։

¹ Աս տանջանարանը Լանոսնի դղեկին մէջն եր, եւ Ակէմիններ անունով արհեստուորէ մը հարուած ըլլալուն համար, ասանկ կը կոշտէր։ Երկու երկամբէ զօրաւոր ազեղներ՝ իրենց մէկ ծայրով իրարու հետ կը ցուած էին, անանկ որ՝ թէ որ գոցուելու ըլլային բոլորակ մը կը ձեւար։ եւ որպէս զի աս միացած ազեղները որ եւ ից զօրութեան դէմ գոցուած մնան եւ ամենեւին բացուելու վատնդ շըլլոյ՝ աղեղներով երկու ազատ ծայրերը բոլորակն գելակ ի գուրս ցցուած մնա մը անեկին, որ զափկով կամ չուտանով պինչ կը կապուէին։ Երբ որ յանցաւորը տանջել կ'ուղէին, ազեղները կը բռնային, եւ ազեղին մէկուն վրայ ծնրագրութեան մէտավ նատեցրնելէն եռքը՝ դահիճները բռնութեամբ եւ հարուածներով բռլոր մարմինը անանկ կը կծկեցընէին, որ մինչուեկ ծնկուըները կուրծքը կը չաշափէին, եւ ան առնենք մէկալ աղեղս կունցկին վայցէն սաստիկ զօրութեամբ գոցելով ու ճնշելով երկու ծայրերը վերը յիշած աղեղներով իրարու հետ կը կապէին, եւ ոյսպէս խեղճ յանցաւորը բոլորակի մը մէջ ճնշուած կը մնար։ Այսպէս անառանելի այնպէս դառն եւ այնպէս մահարեր վիճակ մըն էր

ըսուած տանջանարանին, եւ ուրիշ հնարուած եւ ի գործ դրուած հարիւրաւոր տանջանքներուն վրայ, որոնք ուղղափառները գարերով ամենապատշաճականացեալ Անդղիայի մէջ եւ ուրիշ աեզուանք կը կրէին, բայց այս ամենայն մէկ դի ձգելով՝ մինակ մէկ հարցմունք մ'ունիմ ընկելու։ Ինչո՞ւ համար մեր անհաւատները միշտ բերաննին առած են Ա. Բարթողիմէոսի դիշերը, 'Նանիթի հրովարտակը, եւ միշտ կը մօռնան այս ամէն գործքերը որ այնչափ աւելի ծանր են։ Ինչպէս կ'ըլլայ որ, իրենց ազիքը ի գումը շիշարժիր, բայց եթէ մինակ բողոքականներուն կրած շարիքներուն վրայ, եւ միշտ անզգոյ, եւ խիստ են ուղղափառներուն վրայ։ Ընթերցնդ, հսու այնպիսի կեղծաւորութեան, ամբարշտութեան, բարբարոսութեան խառնուածք մը կայ, որ խօսքով շինկարուիր։

Գ Լ Ա Խ Խ Լ Յ ։

Եկեղեցական պատմութիւն։

Ա. Գալիլէոսի գատապարութիւնը։ — Բ. Անոր դէմ եզած անգիտութիւնները։

Ա. Եկեղեցւոյ դէմ մշտնենաւոր ամբաստանութիւններուն ազգիւր մըն է նաև Գալիլէոսի գատապարութիւնը։ Անհաւատներուն համոյական բան է նոյն հռչակաւոր անձը բանափի մը գետնափորներու մէջ՝ պարանոցէն շղթաներով կապուած, ձեռուըները կապանքներով պրկուած եւ ոտուըները երկաթի զարնուած նկարել, եւ մատով ցուցընելով՝ աղաղակել, ահաւասիկ Նիւշլեռոյ ներսը-նիւնը։ Եւ, իրաւցընէ, պյապիսի նկար մը չէայս-նիւնները շարժելու շատ յարմար է, մանաւանդ՝ երբ որ գոնէ ճշմարտութեան որոշեր ժալ ըլլայ, որ նոյնը հաստատէ։ բայց ասիկա խարուազներուն պարզ երեւակայութիւնն է եւ խարել ուզազներուն նենդութիւնը։

Ահաւասիկ ինչպէս դէպքը պատահած է։ Գալիլէոս երկրիս շարժելուն սրանչելի դիւտը գտնելէն եաբը, որն որ ամէն ան ատենուան գիտուններուն կարծեացը հակառակ էր, նոյնը Հռոմ ալ յայսնեց։ «Յօրշափ որ ենթագրութեան սահմանին մէջ կը մնար, (ասանկ կը դրէ նոյն իսկ Ախորի, որն որ նաև քաղելով յառաջ կը բերէ ուրիշներուն եկեղեցւոյ դէմ զրուցած խօսքերը) Հռոմայի արքունիքը ամենեւին խրնդրոյն մէջ խառնուիլ չէր ուզեր. . . Արդէն թոյլ առւած էր կարգինալ Քուշային երկրիս շարժումը պաշտպանել, եւ կոտառ մէջ մնալը, որ բաւական էր յանցաւորի մը համար ժամ մը, կամ մէկ ու կես ժամ՝ մինակ առ աղեղին մէջ կենացը անհանգուրժելի հոգեւարութիւն մը կրելու, մինչեւ ունաց քթէն՝ բերնէն՝ եւ ըզունքներէն արիւնը դուրս կը ցանձէկը։ Կը անթունիւն թարքիւն։

պեռնիկոսին աս շարժման աևսական վարդապետութիւնը հրատարակել առանձին քահանայապետին ընծայուած գործի մը մէջ...:

Մանաւանդ թէ Հռոմ Շէսի իշխանը եւ Լուսանանց ընկերութիւնը որուն ինք զլուխն էր, նոյն վարդապետութիւնը շատ հաճութեամբ ընդունեցան: Նոյնն ըրին շատ մեծանուն թէ եկեղեցական եւ թէ աշխարհական անձինք: Կարդի բելարմինոս, կ'ըսէ Ախորի, դիմեց չորս Յիսուսեաններու, որոնց մէկն է Քաւուիոյ աստղաբաշխը, որպէս զի ասոնց կարծիքն առնու աս գիւտին գրայօք, եւ իրենց հրատարակուած պատասխանէն կ'երեւայ, որ ան ատենը նոր գիւտերը չեին մերժուեր, Բայց բաները Հռոմ ասանկ յառաջացած ատեն սկսան թոսկանայի մէջ՝ եւ ետքը Հռոմ ալ տարակոյս հանել աս կարծեաց ճշմարտութեան վրայ: Ումանք կը համարէին թէ Ս. Գրոց քանի մը խօսքերուն նկարագրական մեկնութիւնը պահելով՝ նոյն գիրքն ընդունիլը կարելի չէր, եւ Գալիլեոսի վրայ ալ հերետիկոսութեան արատ մը կը ձգէին: Եւ ան ատենն էր, որ Գալիլեոս իր զայրացմամբը ինք իր գործքը արեց. ինչու որ՝ չշատանալով պարտաւոր սահմանին մէջ մնալ, Ս. Գրոց մեկնիչ մ'ալ ըլլալ սկսաւ, եւ կ'ուզէր որ Ս. Գիրքը չէ թէ միայն իրեն հակառակ չըլլայ, զորն որ իրաւամբ կրնար ըսել, հապա նաեւ խիստ կը պնդէր թէ սուրբ գիրքը ուրիշ կերող չեր ինու մեկնուիլ:

Մալէ Տիւ Փան բողոքականը աս պարագաները ժաղվեց կուիշխարտինիի թղթերէն, որն որ ան ատենը Հռոմ թոսկանայի գեսպանն էր: Գուլէլէս խնդրեց որ, (ինչպէս 1619-ին Մարտի 6.ին թղթերը կը ցուցընեն), Ք-հ-ն-ա-յ-ո-դ-ո-ւ- և Ս-ս-ր-ի Պ-ո-լ-ո-ւ յոյտնին որ Կ-ո-դ-ի-ւ-ն-ի-ս-ի տիրտւ Ս-ս-ր-ի Գրոց Հիմուածած է: Յիշատակարաններ յիշատակարաններու վրայ հրատարակեց, արքունեաց նախասենեակը եւ կարդինալներուն պալատները գրաւեց, իւ ու ամեն բանի հել իւ շ-ս-շ-ն-ե ս-ս-ր-ի վ-ր-ի-ն ս-ս-դ-ն-ո-ն-ի-ն հ-ը, իւ ի-ը-դ-ի-ն ս-ս-ե-ի իւ հ-ս-տ-ր-ի ա-ն իւ էր բ-ա-ր-ի-լ-ա-ն-ի-ր-ո-ւ- և, ինչպէս կը զրէ նոյն իսկ կուիշխարտինի: Ախորին ալ կը խօստավանի Գալիլեոսի պահ ընթացքը՝ երբ կը զրէ սթէ բարեկամներուն գրած թղթերուն մէջ, որոնց օրինակները սաստիկ արագութեամբ կը տարածէին, ամեն բանին ս-ս-ե-լ-ի ս-ս-ը-շ-ն-ե-լ, իւ դ-ն-լ-ո-ւ ա- ս-ր-ի-ն ս-ս-ր-ի Գ-ի-ր-տ-ր-ը իւ էր դ-ն-ս-ս-ս- իւ իւ: Պարթուլի, որն որ Բելարմինոսի վարքը գրած է այնպիսի ժամանակ, որ գեռ առ զեզքերը նոր էին եւ գեռ հիմակուան անհաւատութեան մշուշով չեին միժնցած, նոյն բանը կը հաստատէ աս խօսքերով սթէ բարեկամնուս (Բելարմինոս) կարդինալը իրաւցընէ արժանաւոր գործեստներ տուաւ Գալիլեոսի մուաց բարձրութեանը... եւ թէ երբ որ նոյն Գալիլեոս Առւրբ պաշտօնին առջեւը կանչուեցաւ, կարդինալը էրին օդնուիւն ունեցաւ, եւ ետքն ալ

հաեւ էր դ-լողոնը՝ որչափ որ պարտաւոր էր ծշմաբառութեան
եւ անոր պատուայն, որուն որ ես վկայ ունիմ նոյն իսկ կար-
գինացին գրութիւնը։ Եւ եթէ այն հանճարաւոր անձը ան-
կեզդութեամբ Բելլարմինստի խորհրդեան անսալու ըլլար, ինչ-
պէս ան ատենը խոստացած էր եւ դուցէ դիւրութեամբ ալ
կրնար ընել, իւշ դ-հելլէ՝ եւ ա-լորիլլ- ելուն-իւ ժ-իւլ-
ետքէն, այսինքն է՝ կարդինալին մեռնելէն տասնուերկու տարիի
ետքը, չէր ունենար այն կսկիծները, որ զինք քիչ չորսմե-
տուցինու։ Ա-երջապէս՝ իր այս ընթացքը յայտնի կ'երեւայ
Քահանայապետին անունովը Բելլարմինստի տուած հրամա-
նէն, որն որ ետքէն Սուրբ Պաշտօնին արձանագրութիւննե-
րուն մէջն ալ գրուեցաւ, եւ որուն խօսքերը մասնաւոր մոա-
դրութեան արժանի են, որ Ա. ա-ից երւու չի ունի Ս-րբ
Գրու իւ կողիւնիսուս հելլ՝ ս-լութիւն հ-ժայոյ-ն-ն-ն-
իւոյ։ Արդ՝ կը հարցընեմ ես ծանրագրուին ընթերցողի մը-
մինչեւ հոս կայ բան մը, որ կամ Ակեղեցւոյ եւ կամ Սուրբ
Պաշտօնին նկատմամբ ստուաների ըլլար։

Բայց տես ահաւասիկ՝ ինչ եղանակու բաները յառաջացան Մալէ Տիւ Փան զինեւրացւոյն պատմածներուն նայելով. “Գալիքնոս, կ’ըսէ, ամենեւին առ հրամանը շպահեցւեւ քանի մը տարի եւոքը հրատարակեց աշխարհքիս դրից վրայ վեց վճիռներ, որոնք զարմանալի արագութեամբ մը ծախուեցան, եւ քիչ ատենուան մէջ ամէն լեզուաւ թարգմանուեցան։ Տպէլտուաւ Լոթարինդիայի Քրիստիանա քաղքին մէջ ճառ մը, որուն մէջ փորձառութիւնը ատառածարանական պատճառներով կը հաստատուեր։ Աս եղանակը որ իրեն բացոյայտ արգելուած էր, այնչափ աւելի իրեն համոյական բան էր, ինչպէս Կոպենիկոսի ենթադրութիւնը։ Մէկ խօսքով Հռոմ այսպիսի գրութիւններու հեղեղ մը կոխած էր, որոնցմավ Թուսկանացի աստեղաբաշխը կը ջանար իր գրութիւնը հաւատոյ վարդապետութիւն մը կանգնելու։

"Սա ամեն բաներու համար ամբատանուեցաւ, եւ Հռոմ կաշուեցաւ, ուր որ լատ յորդորներէն եւ անօգուտ պատճառանքներէն ետքը՝ հարկաւոր համարեցաւ երթալ: Բայց հոն ի՞նչ ընդունելութիւն գտաւ: Ուրբանս Ը. որն որ ան առենք Սուրբ Ամեռուն ունէր, եւ որն որ մտերմական եղանակաւ նոյն իսկ Գալիլէոսի ձեռքը հասցոցած էր իր հակառակորդներուն ամբատանութիւնները . . . եւ երբ որ առնք՝ զինքն իրեն (Գալիլէոսին) գեմ կը բրդռէին, Ուրբանս Սուրբ Պաշտօնին տեղ, մասնաւոր ժայռվք մը դրաւ առ նոր քննութիւնն ընելու: Եւ առ ամեն գործողութեան մէջ իրեն վրայ մասնաւոր ինամբ մը կը ցուցընէին: Մանեւանդ որ Սուրբ Պաշտօնին տեղ թուսկանացի գեսպանին պալատը իրեն բնակութեանը համար սահմանեցին, եւ այն ուժն օրերը, որ մինակ Սուրբ Պաշտօնին մէջ քննուելու համար կեցաւ, իրեն

աս շնորհքն ալ եղաւ, որ նոյն Սուրբ Պաշտօնին գլխաւոր պաշտօնատէրներուն մէկուն սենեակները բնակի իր ծառացին հետ, ազատութիւն տալով իրեն, որ նաեւ անոր հետ կարող ըլլայ պտըտիլ, զանիկա դուրս խրկել, նոյնպէս ալ Թուսկանայի գեսպանն ընդունել, եւ անոր հետ բոլորովին ազատ յարաբերութիւն ունենալ: Ուժն օրերը անցնելէն ետքը նորէն Թուսկանայի գեսպանին պալատը խրկուեցաւ, թէ էպէտեւ իր քննութիւնը գեռ լմնցած չէր. Կարգինալ տեղակալը եւ ժողովքին Գահերէցը իրենց վրայ առին աս շնորհուած ազատութիւններուն պատասխանատուութիւնը առանց ամենեւին առոր համար մէկալ դատաւորները հարցընելու: :

"Յայտնի է որ Գալիլէոս ինք զինքը պաշտպանելու ամէն ազատութիւնն ունէր, եւ իրօք ալ ինք զինքը պաշտպանեց իր եղանակաւը եւ սովորական մոլեգնութեամբը՝ չէ թէ իր գատաւորներուն առջեւը երկրիս շարժման ստուգութիւնը ցուցընելով, հապա անոնց գէմ փատեր յառաջ բերելով Յորայ ու Յեսուայ գիրքերէն. կորսընցուց ինք զինքը աստուածաբանական փատակերու Լարիւրինդոսի մը մէջ, որոնց մարդ չէր կրնար հաւատալ, թէ որ իր ձեռագիր ջատագովութիւնը չվկայէր: Այսու ամենայնիւ զինքն իրերւ վերանկեալ դատապարտելու, եւ խօսքը ետ առնելու պահանջած ատեննին խստութեան երեւոյթ մը չցուցըցին, բայց եթէ ձեւի եւ օրինակի համար: :

Հոս' Լիսրի եւ անոր հետ շատերը կ'ուզէն համոզցընել թէ Յիսուսեանց գաղոնի գործողութիւններն են, որ անոր գլուխն այն վճիռը բերին. բայց ստոյգն աս է. որ Յիսուսեանք աս բանիս ամենեւին լիսառնուեցան: Յիսուսեանց մեծ մասը այն գիւտերուն վրայ չէին զրադեր, եւ անոր ներհակ իրենց քարոզութեանը եւ խոստովանարաններուն միա կը զնէին: Իրենցմէ մինակ մէկ քանիները որ սորվեցընելու պատճառաւ, այն խնդիրներուն մէջ մտան ելան, անանկ վարուեցան ինչպէս որ ան ժամանակուան իմաստունները կը վարուէին, կամ չհաւատացին, կամ տարտամ կեցան, կամ հաւանեցան: Քիչ շատ ասանկ կը վարուէին ան ատենուան ըոլոր գիտունները, ինչպէս կը ցուցընէ պատմութիւնը, որն որ, կը յիշեցընէ նոյն իսկ Լիսրիին բերնովը թէ որչափ հակառակ կեցան Գալիլէոսի Արացիա, Ցելէ Քոլոմպէ, Քորէմփոյ, եւ Փալմերինի որոնք ամենքն ալ Յիսուսեան չէին: Յիսուսեանք մանաւանդ ըստ մեծի մասին աւելի նպաստաւոր էին նոր գիւտին: Լիսրի որ չիշելու թէ Պարտ և Կոստոնին յիշուին, ասոր փորձերն ալ յառաջ կը բերէ:

Յառաջ կը բերէ, թէ չորս Յիսուսեանք Բելլարմինուէն հարցուեցան աս բանիս վրայ, եւ Գալիլէոսի նպաստաւոր պատասխան տուին. կ'աւելցընէ նաեւ թէ Գալիլէոսի զիւաը նոյն Յիսուսի ընկերութեան աստեղաբաշխներէն հաստատուե-

յաւ, եւ թէպէտ մէկ կողմանէ կը զբուցէ թէ կարդինալ թէլլարմինոս ծանր աստուածաբանը, նոյն դիրքը հաւատոյ գէմ կը կարծէր, մէկալ կողմանէ կը պատմէ, թէ Գալիլէոս դիմեց թէլլարմինոսի որ վկայայական մը տայ, թէ չէր գատապարտուած: Եւ եթէ վերջին ատենները Գալիլէոսի համար բաները փոխուեցան նէ, խնդիրը բոլորովին Սուրբ Պաշտօնէն կախուած էր, որուն մէջ ինչպէս յայտնի է: Յիսուսեանները ընելու բան չունեին, եւ նոյն կարդինալին մահուանէն տասուերկու տարի ետքը պատահեցան:

Մինակ աս բանը ճշմարիտ է Յիսուսեանց նկատմամբ աս գործքիս մէջ, որ իրենք քիչ զովեստի արժանի չեղան իրենց խոհեմութեանը, չափաւորութեանը, եւ գիտութեանց սիրոյն համար. ինչու որ՝ առանց յանդկնութեամբ նոր դիտին փայլմանը ետեւէն երթալու, նախ քննեցին, եւ ըստ բաւականի հաւանական գանելէն ետքը, ամենեւին եւ չեցան նաեւ անոր հաւանականութիւնը հրապարակաւ պաշտպանելու: Բայց աս բաները ան ատենը կրնան ըստիլ որ օրն որ, օրինաւոր պիտ' որ ըլլայ հրատարակելու թէ. Յիսուսեանները երկրիս շուրջ չեն, հապա քիչ չատ ուրիշ հասարակ մարդկան պէս խառնուածք մ'ունին:

Բայց թէ Սուրբ Պաշտօնը վերջապէս Գալիլէոսը դատապարտուած է, այնչափ աղաղակ հանելու չէ. ինչու որ՝ այն դատապարտութիւնը, ինչ որ ալ առաջին տեսութեամբ երեւնայ, առանց խոհեմական պատճառի չէր եղած: Ընթերցողը մտածէ մէյ մը որ Սուրբ Գիրքը մեկնելու հանդիսական եւ բանաւոր կանոնն ան է, որ նկարագրական իմաստէն պէտք չէ դուրս ելլել, ուր որ յայտնի պատճառ մը չկայ այլափոխ մեկնութիւն մը տալու: Աս կանոնը, զօրն որ հոս ոչ մեկնելու եւ ոչ պաշտպանելու տեղն է, հին ժամանակներէ ի վեր պահուեցաւ մեծին Օգոստինոսի հետեւելով, եւ ամէն կողմանէ իմաստուն կանոն մ'ալ է: Արդ՝ երր որ Գալիլէոս կը պահանջէր, որ Սուրբ Գիրքը իր ուզածին պէս մեկնուի, այսինքն է՛ նկարագրական իմաստէն դուրս, եւ երր որ կը պնդէր նե խորելլ Ներ իր ըստածէն տարբեր մեկնել, դեռ այն հաստատուն հիմք, այն յայտնի ստուգութիւնը հակառակ կողման համար չէր տեսնուեր, ուստի խոհեմութեամբ դործելով չէր կրնար, եւ պէտք չէր թոյլ արուիլ որ իրբեւ ստոյդ դրութիւն համարուի այն բանը, որ ան ատենը մինակ ենթադրութիւն մըն էր:

Թէ Գալիլէոսի կարծիքը ան ատենը ինչ ստուգութիւն ունէր, ընթերցողը թոյլ լսէ Քանթուին բերնէն, որուն ամբողջ մէկ հատուածք հոս կը գնենք: Ակապեռնիկեան տեսական վարդապէտութիւնը ան ժամանակուան գիտութեանց վիճակին մէջ անտարակուսելի չէր կրնար ըլլալ, երբ որ գեռ չէին դիտուած տատեղաց խոտրման երեւոյթները, երկրիս

բեւեսներուն կողմանէ ձնչումը, հասարակութին տակ ջրոց ու-
ռացքը, լայնութեան համեմատ ճօնանակին երկայնութեան
փոփոխութիլը. մանաւանդ թէ փորձերը հակառակ կ'ելլային,
մինչեւ որ սկսան մոտածել թէ երկրիս հետ նաեւ իր մթնո-
լորան ալ կը շրջի: Նաեւ մեծ գժուարութիւն կը ծնաներ
նոյն դրից մեջ հաստատուն աստղներուն իրարմէ զարմանալի
հեռաւորութիւնը, երբ դեռ աստեղաց ամէն տարեկան տեղույ
այլակերպութիւնը կամ տեղազանութիւնը չէր գիտցուեր:
Աս ալ կ'աւելլընեմ, թէ կոպեռնիկոս կը կարծէր, ինչպէս
նաեւ իր ժամանակակիցները կը կարծէին, թէ ի հարկէ աս-
տեղաց շրջանը կը գառնար. ուստի երբ որ եղանակներուն
փոփոխումը զուգահեռականութեամբ կը մեկնէր, զորն որ
երկրիս առանցքը բոլոր տարին կը պահէ, կը պարտաւորէր
նաեւ առ առանցքին զուգահեռականութեան պահպանու-
թիւնը երրորդ շարժման մը տալ: Կարդեսիս քանի մը տեղ
ուրացաւ կոպեռնիկոսի վարդապետութիւնը, կասսենտի չհա-
մարձակեցաւ նոյնը հրատարակելու, Պարոն ծաղը կ'ընէր իրբեւ
բնական փիլիսոփայութեան հակառակ բանի մը պէս. Եւ ա-
ւելի մոտադրութեան արժանի ան է, որ նոյն իսկ Գալիլէոսի
մեկնութիւնները շնչին եւ առւտ են,: Այսչափ կը գրէ քան-
թու, եւ վերջին ծանօթութեան մը մեջ կ'աւելլընէ ։ Կար-
գացի, կ'ըսէ, Ֆիորենցայի Ռինուչչինի ըսուած խիստ հա-
րուստ դիւանին մեջ Գալիլէոսի մէկ ձեռագիրը, որ գրած է
իր կենաց վերջին տարիները, ուր որ, ինչ պատճառաւ որ ըլ-
լայ, իր կարծիքը փոխելով կոպեռնիկեան վարդապետութեան
հակառակ կը զրուցէ, եւ յայտնի յառաջ կը բերէ բնագիտա-
կան փաստերն, որ զինքն այս կարծեաց փոփոխութեան շար-
ժեցին: Եւ իրաւցընէ առ փաստերն այնպիսի էին, որոնցմավ
իմաստուն մը չէր կրնար հանգչիլ այն կարծեաց վրայ, ինչ-
պէս որ հիմա անկարելի է անոր վրայ կասկածիլը անժխտելի
սուսպութեանը փորձերն ունենանալէն ետքը, զորոնք որ
Գալիլէոսի ժամանակակիցները գեռ չէին գիտեր,: Ասկից ա-
մէն մարդ կը տեսնէ, թէ ան ատենները նոյն դիրքը անտա-
րակուսելի չէր կրնար ըլլալ: Արդ՝ Բ'նչ յանցանք կրնար ու-
նենալ Սուրբ պաշտօնը, երբ չուզեց թոյլ տալ մեկնել Սուրբ
Գիրքը այնպիսի եղանակաւ, որ խոհեմութեան ամէն կանոն-
ներուն նայելով, օրինաւոր չէր, բայց եթէ երբ որ յայտնի
ճշմարտութիւնը նոյնը կը պահանջէր:

Արնայ ըսուիլ թէ ասոր համար հարկ չկար հերետի-
կոսական, հաւատոյ դէմ մոլորական, փիլիսոփայութեան մեջ
այլանդակ ցուցընել Գալիլէոսի առաջարկութիւնները, եւ
բաւական էր ըսելը թէ ըստ բաւականին հիմ չունեին: Այն-
պէս ըլլայ. բայց, թռող տանք որ Սուրբ Պաշտօնին ատեանը
Եկեղեցի չէ, ուստի իրեն չէ արուած անսխալութիւնը, որն
որ մինակ Հռոմեաց Քահանայապետին մասնաւոր ձիրքն է, երբ

շ-իսուսյ կը խօսի. նոյն ատեանն այնպիսի խիստ ձեւերով Գալիլէոսի դրութիւնը գատապարտած ատենը այնչափ չեր դիտեր նոյն դրութիւնը ըստ ինքեան, որչափ եղանակը, որով որ կառաջարկուէր, իբրեւ թէ նոյնը Սուրբ Գրոց ճշմարտութեանը հետ կապուած, եւ իբրեւ թէ Սուրբ Գիրքին վրայ հիմնուած ըլլայ, եւ աս մոքով ստուգիւ նոյն դրութիւնը չեր կրնար ներուիլ:

Եթէ Գալիլէոս իր գիւտը մինակ իբրեւ ենթադրութիւն մը եւ Սուրբ Գիրքէն անկախ առաջարկելու ըլլար, ամենեւին ոչինչ եղանակաւ գիտութեան վեաս մը չեր համեր: Ինչու որ՝ ան ատենը ենթադրութիւն եղածը իբրեւ պարզ ենթադրութիւն մը հաստատելը արգելք չեր ըլլար, որ նոր պատճառներ գտնուին ու յառաջադոյն անստոյդ կարծուածը ետքէն ստոյդ համարուի: Այսպէս իբրեւ ենթադրութիւն պաշտպանուելով, յայտնուած ստոյդ պատճառները, ոչ միայն Սուրբ Գրոց կողմանէ արգելք մը չեին գաներ, ոյլ նաեւ կը պայծառացընէին նոյն բնագրի խօսքերուն միտքը, որոնք որ առ երեւոյթ հակառակութիւն մը կը ցուցընէին, ինչպէս իրօք ալ ետքէն ասանկ պատահեցաւ, եւ Ա. Եկեղեցին դէմ դնելու առիթ մը չունեցաւ:

Բ. Բայց բանէ, մէկը կրնայ ըսել, Սուրբ Պաւունը իսկ հիմնարկութեան էլ այսպիսէ հարդ հը դուռը պատճառութեան բանուերը, բարբարոսական վարմունքները, ալուրներն հանել տալք մէյմէկ ոճիրներ չեն մի, որ նոյն ատեանը բոլորովին անպատասխանի կ'ընեն: Ահաւասիկ ասոր մէկ պարզ պատասխանը: Թէ եւ Սուրբ Պաշտօնը մասնաւոր գործքի մը մէջ չափն անցուցած ըլլայ, միթէ ասոր համար անօմիջապէս նոյն ատեանը պէտք է դատապարտել եւ շարադոյն եւս՝ Սուրբ Եկեղեցին ալ պէտք է դատապարտել: Եթէ իրաւանց ամեն զեղծմունքը իրաւունքը վերցընելու ըլլային, կամ թէ Եկեղեցին պարտական ըլլար ամեն իր պաշտօնեաներուն վարմանցը պատասխանատու ըլլալու, շուտով աշխարհքիս երեսէն ամենայն իշխանութիւն աներեւոյթ կ'ըլլար. բայց ճշմարիտն առ է, որ մանաւանդ՝ Սուրբ Պաշտօնին Գալիլէոսի ցուցըցած վարմանքը աւելի պայծառ փորձ մըն է նոյն ատեանին առանձին քաղցրութեանը: Եւ հս հարկաւորութիւն չունինք ժամանակակից հեղինակներուն վկայութեանը գիտելու, ինչու որ՝ ինք Գալիլէոս իր աշակերտին՝ հաշակաւոր Հ. Ռանիերիին՝ գրած թղթին մէջ մանրամասն ամեն բան կը պատմէ մեզի ոՒմ խօսակցութիւններս, կ'ըսէ, տպագրութեամբ հրատարակուելէն ետքը Սուրբ Պաշտօնին Ժողովքէն Հռոմ կանչուեցայ, ուր որ, 1632ին Փետրուարի 10ին հասայ, (ընթերցողը թող միտ դնէ հս տեղս որ կարդինալ Բելլարմինոս արգէն 1622ին մեռած էր) եւ նոյն ադրբանին եւ Ռուբանոս Բ. մեծափառ Քահանայապե-

ամին անսպառ դեռավելեանը յանձնուեցայ, որի որ . . . զիս իր յարգութեանն արժանի համարեցաւ . . . եւ թրինիթի աւ տէի մօնթի գեղեցիկ ու գուարճալից պալատին մէջ թուկանայի դեսպանին քով բանտարկուեցայ: Երկրորդ օրը տեսնելու եկաւ Լանչիոյ Հայր գործակալը, եւ կառքով զիս իրեն հետ առաւ տարաւ, եւ ճամբուն վրայ ինձի զանազան հարցմունքներ կ'ընէր . . . : Այսպիսի իրօսակցութեամբ հասանք Սուրբ Պաշտօնին Պալատը . . . : Անմիջապէս Գործակալը զիս ներկայացուց Գերապայծառ Ախմէրիչի ընթերակային, որուն քովը երկու ուրիշ Դոմինիկեան կրօնաւորներ ալ զտայ: Առնքինձի քաղաքավարութեամբ հրաման տուին որ ամրող Ճողովքին առջեւը իմ պատճառներու յառաջ բերեմ, եւ ծանուցին՝ որ եթէ յանցաւոր համարուելու ըլլամ ինք զինքս արդարացընելու ալ թոյլատութիւն կայ . . . : Աերջապէս պարտաւորեցոց աս իմ կարծիքս ետ առնելու, եւ պատիոյ համոր (ընթերցողը միտ դնէ դատապարտութեանը) արգելուեցաւ իմ խօսակցութիւնս, եւ հինգ ամիս ետքը Հռոմէն խրկուեցայ (ան ատեն որ Ֆիորենցա քաղաքին մէջ ժանտամահը սասակացած էր), առատամիտ դժութեամբ մը բանտի տեղ սահմանուեցաւ ինձի Աիենայի մէջ, ունեցած սիրելի բարեկամիս ընակարանը, Գերապայծառ Փիքքոլոմինիին պալատը, որուն ազնուական կենակցութիւնը այնպիսի հանդարտութեամբ եւ զոհութեամբ հոգւոյ վայելեցի, որ հօս նորէն սկսայ իմ ուսմունքներուս զբաղիլ, նորէն զտայ: եւ մեծ մասամբ ալ ցուցուցի մերենական սկզբանց հետեւութիւնները հաստատուն մարմնոց դիմադարձութեան վրայ, ուրիշ տեսական դիմողութիւններով մէկուեղ եւ հայրենեացս ժանտամահը դադրելէն գրեթէ հինգ ամիս ետքը . . . : Իր Սրբութենէն՝ ընակած տանս անձկութիւնը դաշտի ազատութեան փոխուեցաւ, որն որ ինձի այնչափ հաճոյական է, ուստի դարձայ Գելլովկուարտոյի դաստակերտը եւ եռքէն Արէթրի, ուր որ գեռ կը գտնուիմ այս առաջարար օդը ծծելու համար, սիրելի հայրենեացս Ֆիորենցայի մօտ, : Ահաւասիկ զարհութելի տառապանքները, զորոնք Սուրբ Պաշտօնը Գալիլէասի տուաւ: Բայց ասիկա շարգելէր որ ամէն տարի խումբ մը մատենագիրներ իրենց լացքը եւ ողբերգութիւնները շնորոգեն Գալիլէասի վրայ:

Հոգեւոր բարիքներու տուրեա:

Ա. Ներողութեանց վաճառքը: — Բ. Համաստագիրներու, կոնդակներու, եւ այլն, վաճառքը: — Գ. Պահոց անօրինումը:

Եկեղեցւոյ դէմ ամբաստանութիւնները, զօրծնք նախընթաց գլուխներուն մէջ քննեցինք, մասնական են. հիմա ուրիշ աւելի ընդհանուր ամբաստանութիւն մ'ալ կայ, որն որ նախընթացներէն թեթեւ չէ: Եկեղեցւոյ երեսը կը զարնուի թէ ձեռքն ունեցած հոգեւոր բարիքները կը ծախէ, թէ մասնաւորապէս ներողութիւններով վաճառականութիւն կ'ընէ, համառօտագիրներն ու կոնդակները բարերարութեանց հանդերձաւորութիւնը կամ տէրութիւնը¹ չնորհելու համար կը վաճառէ, արգելուած օրերը միս ուտելու համար դրամով տնօրինումներ կու տայ, եւ թէ, մէկ խօսքով, Հռոմ ամէն բան շահասիրութեամբ ու զօլաքաղութեամբ կ'ըլլայ: Ուրիշ մէկ դորձքիս մէջ արդէն աս զրպարտութեան պատասխան տուածեմ. այսու ամենայնիւ հոս ալ նոյն պատասխանները յառաջ կը բերեմ, որպէս զի՞ ընթերցողը ամէնը մէկանց դիզուած գտնէ աս գիրքիս մէջ, զորն որ կրնայի, ամէն տեսակ դիմադրութիւններու հաւաքում մը անուանել:

Ա. Հռոմ ներողութիւնները կը վաճառին: Ես հասանզս ենթադրելով որ ուղղափառներու հետ կը խօսիմ, չեմ ուզեր պաշտպանել Ներողութեանց զօրութիւնը, ինչու որ՝ ասիկա հաւատոյ ճշմարտութիւն մըն է, որ յայտնապէս սահմանուած եւ առաջադրուած է ամէն հաւատացելոց Տրիտենդեան սուրբ ժողովքին մէջ. մինակ պատասխան կու տամ անոր, որ կ'ըսեն քանի մը գաղջ հաւատացեալներ իրենց մօրերնուն՝ Եկեղեցւոյ դէմ, իրեւ թէ իր գանձերը ձրի շիշնորհեր, հապա անոնցմով առուտուր մը կ'ընէ:

Արդ՝ պատասխան տուր ինձի նախ եւ առաջին, թէ մինչեւ աս օրս քանի՛ ստակ ծախած ես դուն ամենափոքր ներողութիւն մը ստանալու: Չեմ հարցըներ թէ արդեօք մոքէդ անցուցե՞ր ես նոյնը ստանալու, բայց միայն թէ ստանալ ուզելու ըլլայիր, որշամի պիտո՞որ վճարէիր: Որշափ որ մեր ատենէները կը յիշենք, քանի մը անգամ յորելեաններ հրատարակուած են, որոնք որ չնորհուած ներողութիւններուն մէջէն ամենէն մածերն են. ըսէ ինձի, քեզի քանի՛ արժեցին: Տարւոյն մէջ զանազան հանդիսութիւններու ատեն եկեղեցիներուն գոներուն վրայ Այսկատար ներողութիւն հրատարակուած կը գտնես. ամէն հոգեւոր ժողովքներու, ընկերութիւններու, եղբայրութիւններու մէջ առիթներ կը տրուին կամ

¹ Dominium, Investitura.

Հիմակաստար, կամ՝ մասնական ներողութիւն վաստրկելու, շատ բարեպաշտական գործքերու վրայ կապուած են մասնաւոր ներողութիւններ, ինչպէս յայտնի կը տեսնուի վաւերական գիրքերու մէջ. արդ՝ կը հարցընեմ քեզի, ի՞նչ կ'արժեն առ ամէն ներողութիւնները։ Հռոմ՝ քանիի կը ծախէ։ Թէ ասոնցմօվ շահաւոր վաստակ մ'ընել ուզէիր, ի՞նչ պիտ'որ վճարէիր։ Աս պարզ հարցմունքը բաւական է, ուու հանելու այն շաղփազգիութիւնները, եւ ամցընելու ի յաւիտեան Ա. Եկեղեցւոյ ամէն զրպարտողները։ Ինչու որ, եթէ Եկեղեցին ստակ շահելու կը նայի պյապիսի սրբապիղծ միջոցով, պէտք է ցուցընել, թէ որն է ասիկա, եւ միանգամայն թէ ինչպէս ուրեմն կրնար այնչափ ներողութիւններ հրատարակել, որոնցմէ յայտնապէս ուրիշ բան չիրաղեր, բայց եթէ հաւատացելոց հոգեւոր օգուտը։

Երբեմն, պիտ'որ բաես, ներողութիւն ոտանալու համար նաեւ ողորմութիւն ընելու պարտք ալ կը դրուի. բայց դուն շատ ապուշ պէտք էիր ըլլալ, եթէ աս գժուարութիւնը հանեիր. ինչու որ՝ մարդ չկայ որ չդիտնայ, թէ աս ողորմութիւնները Հռոմ չեն երթար, եւ ոչ Եկեղեցականաց ձեռքը կ'անցնին։ Աղջափառ վարդապետութիւնը կը սորվեցընէ թէ, ներողութիւն չնորհելու ատենը նաեւ քանի մը բարի գործքեր պէտք է հրամայել, որպէս զի անոնց գործադրութեամբը ներողութիւնը վաստըկուի։ Արդ՝ նոյն ուղղափառ վարդապետութեան նայելով ամէն բարի գործքերը կրնան ազօթքի, ծոմապահութեան, ողորմութեան վրայ ամփոփուիլ, ուստի ասոնցմէ մէկը, կամ երեքն ալ մէկանց շափաւորութեամբ մը կը հրամայուին։ Ասկից յառաջ կու գոյց գլխաւորաբար, որ յորելեաններու ատեն քանի մը օրուան ծոմապահութիւն, Եկեղեցւոյ քանի մը այցելութիւն եւ քիչ մ'ալ ողորմութիւն պատուիրուած կը տեսնես։ Բայց աս ողորմութիւնները որո՞ն համար են։ Կամ՝ բոլորովին մեր ազատութեանը թօղ արուած է մեր ուզած աղքատներուն, այրիներուն, ու կարօններուն բաշխելու, եւ կամ որոշուած է բարեպաշտական վախճանի մը, ինչպէս է Եկեղեցիներու, հիւանդանոցներու, վանքերու շինութեանը, եւ կամ գերիներու ազատութեանը, եւ հաւատոյ տարածման ու ասոնց նման բաներու համար։ Բայց ասկից այսպիսի գէպքերու մէջն ալ՝ ստակը կը յանձնուի նոյն գործքերուն վրայ կեցող խնամակալներուն եւ գանձապետներուն, եւ Ա. Եկեղեցին ասոնց մէջ տեսնելու բան չունի։ Ո՞ւր է ուրեմն այն շահասիրութիւնը, վաճառքը, եւ զօշաբաղութիւնը, որոնց վրայ այնչափ կը պոռան կը կանչեն։

Թէ եւ հիմա ասանկ ալ ըլլայ, կ'ըսեն ոմանք, բայց հին ատենները ասանկ չեր, ուստի եւ ասկից Մարտինոս Լուտեր Եկեղեցին լքանելու առիթ առաւ։ Ես ալ պատասխան կու տամ քեզի թէ ասանկ է հիմա, հին ատենն ալ ասանկ

Էր։ Եկեղեցին միշտ սոսկում մ'ունեցած է սուրբ բաները վաճառելէն, և առ Էր միայն պատճառը, որուն համար այն- չափ ժողովքներու մէջ եւ այնչափ հրամանապիրներով սիմո- նականութիւնը ջնջելու ետեւէն ինկած է, մինչեւ զանոնք ամէնքը, որ ասոր մէջ ինկած աղտօսած են, Հերետիկոսնե- րուն կարգը դրած է։ Եւ եթէ երրեմն գտնուեցան քանի մը ներողութիւն հրամարակողներ, որ այս հոգեւոր նպաստը շահախնդրութեան համար չափէ դուրս մէծցուցին, Սուրբ Եկեղեցին հարկաւորութիւն չունեցաւ Մարտինոս Լուտերին հոգացողութեամբը այնպիսիները ձանշալու։ Լուտեր գեռ աշխարհք չեկած Եկեղեցին ասիկա տեսած էր, մանաւանդ, թէ՛ ամենայն փութով ալ ճարն հոգալու նայած էր։ Այս- պէս ալ՝ կոստանդիայի, Վիոնի ժողովքներու, եւ ուրիշ ա- ռիթներու մէջ ծայրադոյն Քահանայապեանները ձայներնին բարձրացուցած եւ արգելած էին ամէն զեղծմունք ամենախիստ պատիժներով։ Մարտինոս Լուտեր պէտք էր այս ամենայն գիտնալ, ուստի՝ չէր կրնար բանաւոր պատճառ մ'ունենալ Եկեղեցւոյ դէմ ելլելու, եւ շատ աղէկ կը ըլլար, թէ՛ ասօրուան օրս, որ պատմութիւնը այնչափ բաներ զրուցած ու ցուցու- ցած է Մարտինոս Լուտերին, իր վարքին, իր բարոյականին վրայ, ալ տռջեւնիս շդրուէր իր եռանդը քրիստոնէական հաւատոյ մաքրութեանը վրայ։ Խոկ եթէ՛ քանի մը զեղծմունք- ները միշտ արդելել կարող չըլլալը՝ բառական պատճառ է Ե- կեղեցին դատապարտելու, ոն ատենը դիտե՞ս ինչ ընելու ես, պէտք ես դատապարտել ամէն ընտանեաց գլուխները, վասն զի օրչով որ ալ ջանալու ըլլան, չեն կրնար արգելել ամէն տնական անկարգութիւնները, պէտք ես դատապարտել ամէն կառավարութիւնները, ամէն ատեանները, ամէն իշխանները, վասն զի իրենց բովանդակ օրէնքներովք, ոստիկանութիւննե- րովք, բանուերովն ու զօրքերովք, չեն կրնար սանձել մարդ- կային կիրքերը, եւ ջնջել ամէն զեղծմունք, որոնք յաճախ կը պատահին։ Թող ցուցընեն մեզի Եկեղեցին բամբասողները որ գոնէ անդամ մը այնչափ դարերու մէջ ներողութիւնը մը ծախած է, կամ թէ խառութեամբ չէ արգելած ամէն զեղծ- մունք, ան ատենը մենք ալ իրենց իրաւունք կու տանք։

Բ։ Հոռոմ իշխանութիւն համարօտութիւններ, խնդրանիւր դոհոց, եւ ամառանութեանց համար Դատիքնութիւններ։ Հարիւրաւ- որ եւ հարիւրաւոր ուրիշ իշխանութիւններով, եւ այլն։ Կախ եւ առաջին՝ զարմանալի բան մը չէ՛ մի որ առ արդարութեան մեծ վրէժինդիրները մինակ Հռոմացի գէմ իրենց բոլոր նա- խանձաւորութիւնը կը ցուցընեն, եւ երրէր չեն տեսներ, երրէր բան մը չեն գտներ ազագակելու այն ամէն բաներու գէմ, որ կը ըստն այլազանդներու երկիրները։ Անդիմ անանդ առուտուրի մէջ դրուած են, կը ծախուին ու կը զնուին բա- րերարութիւնները, մատրանց վերակացութիւնները, ժողո-

վերդապետութիւնները, ինչպէս որ ուրիշ տեղուանք առուտուր կ'ըլլայ ցորենի, ձեթի, գինւոյ, եւ անասուններու։ Լրադիրներ կան, որ ասոնց վրայ տեղեկութիւններ կու տան, առանձնական մարդիկ ալ կը գտնուին որ ասոնք կը գնեն ու կը զիզեն եւ ետքեն իրենց կանանցը, որդւոցը, ազնիանցը, աներձագներուն, ու տալերնուն կու տան վայելելու համար, այնպիսի շռայլութեամբ, որ շատ անգամ նոյն իսկ բողոքական խորհրդանոցին մեջ սոսկում պատճառած է։ Արդ՝ ինչե՞ն է, որ աս ամէն անկարգութիւններու վրայ եւ ոչ յանդիմանութեան խօսք մը կը լսուի, եւ մեկալ կողմանէ Հռոմ իրենց յափառեական աղաղակներու նիւթե եղած է։ Կամանապէս այնշափ հոգ, կը ցուցընեն որ շըլլայ թէ Հռոմ հաւատացեալները մերկացընէ, եւ անդին բոլորովին մունչ են իրենց պատասխանատու եւ յափշտակիչ պաշտօնեաններուն նկատմամբ, որ լեցուն մնտուկները կը պարպեն, տուրք տուրքի վրայ, վճարք վճարքի վրայ կ'աւելցընեն, եւ քեզի պատուհաններէդ ծծած ողիդ, ոտքիդ տակը կոխած երկրիդ, կառքիդ, ծառայիդ, շանդ, հօրմէդ ժառանգած կալուածներուդ համար վճարել կու տան, եւ քանի մը տարւան մեջ՝ այսպիսի շափազանց սաստիկ տուրքերով ունեցածդ նորէն քեզի գնել կու տան։ Կարելի բան էր, որ աս ամէն հանդիսաւոր գործքերը տեսնելով՝ հառաջանք մը, եւ ոչ ալ բողոք մը սրտերնէն շհանեին, երբ Հռոմայի գողութիւններն այնշափ զիրենք կը շարժէն։ Պէտք է ըսել, որ այսպիսիներուն նախանձաւորութիւնը այնպիսի կաղապարի մը վրայ ձուլուած է, որուն գաղափարն աշխարհքո գեռ ունեցած չէ։

Բայց՝ զոնէ աս ամէն իրենց նախանձաւորութեանը նիւթ մը կայ։ Ասոյդ է, թէ Հռոմ այսպիսի առուտուրներ կ'ըլլան։ Այն բնաւ։ Բայց, որպէս զի համոզուիս, աղէկ քննէ ընթերցող, թէ ինչո՞ւ համար հաւատացեալները Հռոմ կը դիմեն, եւ թէ Հռոմ ինչպէս կը վարուի։ Ամանք կը դիմեն իշխանութիւն խնդրելու որ կարող ըլլան արձակուիլ քանի մը ամենամեծ մեղքերէ, զորոնք որ Քահանայապետը խոչեմութեամբ իրեն վերապահած է, որպէս զի արձակման դժուարութիւնն աւելի ազդու եղանակաւ հաւատացեալները նոյն մեղքերը զործելէն հեռացընէ. եւ ան ատենք ամէն շնորհք կամ իշխանութիւն ձրի կը շնորհուի, ինչպէս դիմեն հաւատացեալները, որոնք իրենց քահանաներուն ձեռքովը կը դիմեն ապաշխարութեան Սուրբ Ստենին, որուն հրամանազիրներուն ճակատն ալ, որպէս զի զեղծմունք մը մեջ շմոնէ, կը զրուի Երեւանութեան Հռոմ կը դիմեն Սրբոց մարմիններուն նուիրական մասունքներէն առնելու, որոնք հան պահուած են եւ օրէ օր գետնափոր գերեզմաններուն մեջէն կը գտնուին, եւ որոնց համար այնշափ խնամքով զգուշութիւն կ'ըլլայ, որ վաւերականութիւննին չկորանցընեն. բայց հոս ալ, քու

լիցի: որ ասոնց համար ստակ մը առնէ: որովհետեւ բոլորով վին ձրի կը տրուին: Եւ ասոր ասանկ ըլլալուն կրնան վկայել հազարաւոր օտարականներ, որոնք ամէն տարի Հռոմէն այնպիսի մասունքներ կ'առնուն կը տանին: Ամանք ալ Հռոմ կը դիմեն շնորհքներ եւ արտօնութիւններ ընդունելու, որոնք եղծում մըն են հասարակաց օրէնքներուն: Խնչպէս օրինակի համար մէկը թէ ուզէ առանձնական մատուռ մ'ունենալ, մինակ իր ընտանեացը համար, եւ ասով ազատ ըլլալ հասարակաց ժողովրդապետական պարտաւորութիւններէն: Նոյնը կը հանդիպի թէ որ մէկը ուզէ ամուսնանալ եկեղեցական օրէնքներէն արգելուած աստիճանի մէջ: Արդ՝ այսպիսի դէպրերու մէջ Հռոմայի վարմունքն ալ աս է: Եթէ, խնդրողը աղքատ է եւ ստոյդ հարկաւորութիւն ունի քանի մը սցապիսի տնօրինումներու, կամ գայթակղութիւն մը վերցընելու, եւ կամ մէկ մեծ բարիք մը ընելու պատճառաւ, Սուրբ Ամեռու, ամենայն սիրով ու գիտութեամբ պատրաստ է օգնելու, եւ այս շնորհքները կը տրուին առանց եւ ոչ ստակ մը առնելու, եւ ասիկա այնշափ շատ կը պատահի, որ այսպիսի անօրինումները մինչեւ առանձին անուն մ'ալ առած են եւ կը տրուին շնորհեալք ընդ իւրդունս+ -պշտոց¹: Եթէ այս տնօրինման հարկաւորութիւն չկայ, բայց առանձնական անօրինում մըն է ի նպաստ խնդրողին, ան առենք Սուրբ Ամեռու սովորութիւն ունի յառաջ քան շնորհքն ընելը տուգանք մը դնելու:

Ասիկա շատ կողմանէ իմաստուն կարգաւորութիւն մըն է: Եթէ հասարակաց օրէնքները ամէն բոսէ ասանկ եղծանելու ըլլային, շուտով կը կործանէին, եւ հասարակաց ընդհանուր կ'ըլլար վնասը: Եթէ, օրինակի համար, ամէն ընտանիքներու առանձին մատուռ ունենալու հրաման տրուելու ըլլար, ուր կը մնար հասարակաց պաշտամունքը, ուր կը մնար բարի օրինակը որ մեծերը ռատիկ ժողովրդեան պիտ'որ տան հասարակաց պաշտաման ժողովրդապետական եկեղեցիներու մէջ ներկայ գանուելով: Եթէ ծանր պատճառ մը ինդրուելու չըլլար, հապա միայն բաւական ըլլար առանձնական դիրութիւնը, որ ամէն մարդ կարող ըլլար ամուսնանալ մերձաւոր աստիճաններու մէջ, որն որ շատ իմաստութեամբ արդելուած է, ընտանեաց մէջ որչափ անպատշաճութիւններ պիտ'որ ծնանէին: Սուրբ Խորհուրդին յարգութիւնը կը պահուէր, ընտանեաց միարանութեան ապահովութիւնը կը կորուէր, եւ ծամրայ կը բացուէր հազար ու մէկ ծանր մեղքերու, զորոնք աւելի դիւրին է իմանալը քան բացարելը:

Աս պատճառաւ՝ այն տուգանքը, եւ այն պատիժը որ սուրբ Եկեղեցին կը դնէ, շատ անգամ կը զսպէ հաւատացեալներն սցապիսի խնդիրըներ ընելէն, եւ հասարակաց օրէնք-

¹ In forma pauporatum.

ներն իրենց զօրութեան մէջ կը պահուին: Ասպա ուրեմն ոչ առրեւառ մըն է, եւ ոչ ալ շահավաճառ մը այն տնօրինումը, որն որ պատիսի պայմաններով կը արուի. մանաւանդ թէ գարման մըն է դիւրութիւնը վիճառողին նկատմամբ, որպէս զի՞ շնորհքը հասարակ բանի մը գառնալով, շնչուին որէնիները, որոնք ընդհանրապէս պէտք չե որ ջնջուին:

Արդ՝ որչափ իրաւացի է, որ ասանկ ալ ըլլայ նաեւ ուրիշ պատճառներու համար ալ: Կախ եւ առաջ՝ ասանկ պատշաճ է, վասն զի իրաւացի է որ առաքելական Ամռոռ, որն որ այնչափ կրելու ծանրութիւններ ունի, այնչափ ժողովքներ, այնչափ պաշտօնատարներ պահպանելու համար, որշափ բոլոր աշխարհքիս օգուտները կը պահանջեն, մէկ կողմանէ ստակ ունենայ, որպէս զի հարկաւոր պիտոյքներուն ալ օգնութեան համնի: Թէ որ չենք ուզեր ըսել, թէ չոռմ իրեն ծառայող պաշտօնատերները պահպանելէն ետքը, պէտք է հոգալնաեւ զանոնք ալ, որոնք հարկաւոր են բոլոր աշխարհքիս եկեղեցական ընթացքին կարգաւորեալ յառաջացմանը համար: Այնչափ աւելի իրաւացի է ասիկա, որշափ որ՝ աշխարհքիս ամէն կողման մարդիկն առ պաշտօններուն մէջն շատերուն համնելու կրնան յուսալ եւ իրօք ալ կը համնին:

Իրաւացի է նաեւ, վասն զի աս եղանակաւ չե թէ ամենքն ալ ընդհանրապէս, հապա անոնցմէ օգուտ քաղողները նպաստաւոր կ'ըլլան նոյն պաշտօններուն պահպանութեանը, եւ արդարութիւնն ալ ասանկ կը պահանջէ. ով որ օգուտը կը վայելէ, անիկա անոր ծանրութիւնն ալ պէտք է որ կրէ: Այսու ամենայնիւ աս ամէն տուգանքներն այնպէս քիլ են, որ եթէ ծայրագոյն քահանայցապէտը իր ընդհանուր ինամքովը օգնելու ըրլար, բաւական ապրուստ չեն կրնար ունենալ այսպիսի դորձքերու զրաղող պաշտօնատերները: Բովանդակակ Եւրոպա հազար անգամ տէրութեանց վիճակագրութիւնը տեսած է, եւ շատ աղէկ դիտէ, որ մի միայն անգղիսական ստանուն եպիսկոպոս մը, որն որ ստուգիւ բան գործ շռնի ինչպէս նոյն իսկ բողոքականները կը խոստովանին, տան անգամ աւելի մուտք ունի ու կը վայելէ քան թէ Հռոմեական ժողովք մը:

Կը մնայ խօսք մ'ալ խօսել ինդաներն կամ Էլլեցան բարեբարսթեանց հանդերձարսթեանց ընդունելու համար չռոմ իրկուած ստակին վրայ: Բարի է. Սուրբ Եկեղեցւոյ վարդապետութիւնը ճանշաղ քրիստոնեայք աղէկ գիտեն, որ Ծայրագոյն քահանայցապէտն է ընդհանուր ինամակալը սուրբ Եկեղեցւոյ ստացուածքներուն, եւ որշափ որ ալ տեսակ մը օրէնսպէսներ, Որիներեաններ, Աննէսփէնեաններ թագաւորականներ եւ բողոքականներ ջանան սուրբ Եկեղեցւոյ իրաւունքներն աշխարհական Տէրութեան ընծայելու, զորն որ իրենց ստուածն ըրած են, իրն ասանկ է, եւ ուրիշ կերպ ալ չիկրնար ըլլալ: Եկեղեցւոյ ինչքերը տութիւններ

են, որ Յիսուսի Քրիստոսի ընծայուած էն անոնցմէ, որոնք օրինաւոր տէրերն էին. Եւ ցորչափ որ սեպհականութեան իրաւունքը ոտքի տակ առնուած չէ, Եւ ցորչափ որ մարդիկ կարող պիտ' որ ըլլան անպատիժ գողութիւն ընել, միշտ առաքելսկան Ամոռին պիտ' որ վերաբերի անոնց գործածութեանը արամադրութիւնը ամէն մէկ ընչից որպիսութեանը համեմատ։ Արդ՝ Ծայրագոյն Քահանայապետին՝ աս բանիս մէջ ըրածն ինչ է։ Ան է, ինչ որ խոհեմ ընտանեաց հայր մը կ'ընէ. իր հոգաբարձութեանը յանձնուած ինչքերը անանել մը կը տրամադրէ, որ ամէն տեսակ պարտաւորութեանց կարող ըլլայ դիմացն առնուլ։ Ուստի՝ կամ պաշտօնեաներուն պահպանութեանը համար, որոնք իրեն հետ մէկտեղ ընդհանուր եկեղեցւոյ կառավարութեանը վրայ կ'աշխատին, կամ աղքատ եկեղեցիները հոգալու, կամ առաքելութիւնները յառաջացընելու, կամ կղերանոցներ կանգնելու, կամ աստուածային պաշտաման վերաբերած ուրիշ գործքերը կատարելու համար, նոյն ինչքերէն տուրք մ'առնել պատշաճ կը տեսնէ նէ ուրիշ բան չ'ըներ, բայց եթէ ինչ որ իրմէ կը պահանջէ իր պաշտօնին պարաբը, եւ արդար գործածութիւնը այն ինչքերուն, զորոնք սուրբ կանոններին աղքատներուն հայրենական ժառանգութիւնը, մեղաց գինը կ'անուաննեն։ Ասոյդ է ան, որ կը կարծեն ոմանք, թէ կարելի բան չէ ստակ տրամադրելը, առանց ձեռքին կպչելու, (գուցէ ասիկա իրենց մասնաւոր փորձառութիւնն ըլլայ), բայց սուրբ Եկեղեցին Յուդայի վրայ հիմնուած չէ, հապա՞ առաքեալներուն վրայ, որոնք որ՝ թէ պէտ եւ այրիներուն ու աղքատներուն օգտին համար ստակի տրամադրութիւնը կ'ընէին, բայց զանիկա միշտ ոտքերնուն տակն ալ առած էին։

Գ. Աս նիւթիս մէջ առջեւնիս հանած վերջին դժուարութիւնն ան ԴՆԵՐԻՆ ՀԱՅԻ Են, որոնք երբեմն դահ+ և ՃՈՒՊԱՀԵՐՆ ԵՂԵԿԱԼ ՀԱՅՈՐ ՇՊԱՅԱԼ կ'առնուին. ուստի որչափ կոկորդնին կը զօրէ կ'աղաղակեն, թէ ասով արդարութիւնը կ'եղծանի, եւ սէրը կը խանգարի։ Ազէկ. բայց հոս ալ ուրիշ բան չկայ, բայց խարեւութիւն ու խարդախութիւն։ Արդ՝ նախ եւ առաջ միտրդ դիր, որ աղքատներն ալ հարուստներն ալ սուրբ Եկեղեցին ըրած չէ, հապա՞ թէ զասոնք եւ թէ զանոնք Տերն ըրած է իր ամենասուրբ վախճաններուն համար։ ԵՐԵՎԱՆԵ ՊԵՏԵԼ-ԲԻՆ Ա-ՆԵ ՏԵՐ¹. Կուզէ ըսել թէ, իր վախճանն ան է որ վիճակներու անհաւասարութեան մէջ զանազան առաքինութիւններն ի գործ դրուին, աղքատներուն մէջ խոնարհութիւն, համբերութիւն, հպատակութիւն, հարուստներուն մէջ սէր, ողորմութիւն, բարերարութիւն տեսնուի. Եւ այսպէս ամէնքն ալ ոմանք առ ճամբով եւ ոմանք առ ճամբով երանութեան արժա Շաւոր ըլլան։

¹ Առակ. ԻԲ. 2.

Միտ դիր երկրորդ՝ որ սուրբ Եկեղեցին մայր է, թէ ասոնց եւ թէ անոնց, թէ աղքատներուն եւ թէ հարուստներուն, թէ պղտիկներուն եւ թէ մեծերուն, եւ թէպէտեւ Յիսուսէն սորված է աղքատներուն վրայ աւելի սէր մ'ունենալ, այսու ամենայնիւ մեծ հոգ ունի ամենուն փրկութեանը համար ալ. ուստի ամենուն ալ բարեգործութիւն կը յանձնէ: Բայց որովհետեւ իր ընտրողութիւնը մեծ է, անոր համար ամեն մէկուն ան բարեգործութիւնները կը յանձնէ, որոնք իրեն կարելի են: Եթէ յորդորելու ըլլար եւ պահանջէր աղքատներէն որ ողորմութիւն ընեն, դուն Բնչ կ'ըսէիր: Իրաւամբ պատասխան կու ապյիր, թէ անկարելի բան կը պահանջէր, թէ ընտրողութիւնն ինչ է չէր գիտեր: Բայց Եկեղեցին երբ որ աղքատները կը յորդորէ խօնարհութիւն ընելու, երբ իրենց սիրտ տալու համար կը յիշեցընէ թէ Յիսուս ալ աղքատէր, եւ երանելի են, ըստ, աղքատները, ստուգիւ մէկալ բարի գործքերը իրենց կը դիւրինցընէ գոհ ըլլալով թէ աղքատութիւննին սիրով կրելու ըլլան, մինչեւ նաեւ աղքատութեան համար զիրենք պահքէն ու ծոմէն ալ ազատ կ'ընէ:

Բայց՝ հարուստները բոլորովին հակառակ վիճակի մէջ են: Աւրեմն սուրբ Եկեղեցին իրենց Բնչ պէտք է ընէ: Զիրենք կրցածին շափ պէտք է քաջալերէ, որ ողորմածութեան ու սիրոյ գործքեր ընեն, եւ որպէս զի զիրենք ազգու եղանակաւ մը այս բարեգործութիւններն ընելու շարժէ, պէտք է որ բանի մը դէպքերու մէջ նաեւ սուրբ ներողութիւններ շնորհէ, եւ երբեմն երբեմն նաեւ ողորմածութեան գործքերն իրենց դիւրինցընելու համար ուրիշ ծանրութիւններէն ալ զիրենք ազատէ, ինչպէս են պահքերն ու ծոմերը, եւ այսպէս բարի գործքերու կուտայնիւն մ'ընէ:

Եւ ասոր մէջ շատ պատճառներու համար խիստ իմաստութեամբ կը վարուի: Ասով աւելի եւս կը յառաջացընէ աղքատներուն օգուտը, որ իր աչքին բիբերն են, եւ զրեթէ կը բռնադատէ հարուստները որ աղքատներուն առատաձեռն եւ գման ըլլան: Քաղցրութեամբ մ'ալ հարուստները կը շարժէ յօժարութեամբ կատարելու իրենց վիճակին խիստ մեծ պղարտաւորութիւնը այսինքն է՝ իրենցմէ աւելցածը աղքատներուն բաշխելու, ինչպէս կը պատուիրէ իրենց Յիսուս Քրիստոս: Մեծ ազգեցութեամբ կը ջանայ սրտերնին աս կենաց զգայական բարիքները սիրելէն հեռացընել, որն որ ամենէն վտանգաւոր ժայռն է, որուն կը զարնաւին, եւ այսպիսի իմաստուն մատակարարութեամբ աղքատներուն եւ հարուստներուն եւ բոլոր քաղաքական ընկերութեան բարւոյն խնամ կը տանի: Արդ՝ աս ամեն բաներուն մէջ ո՞ւր է հոգեւոր բարիքներուն շահավաճառն ու առուտուրը:

Բայց վերջապէս աս ալ կ'ուզէմ ըսել հստեղս: որ մինչեւ ինձի ամշնալ մը կու գայ աս տեսակ դժուարութիւն-

ներու պատասխան տալու պարտաւորութելուս համար։ Պէտք
էր որ բոլորովին անընական որդի մ'ըլլայինք, որ կարող ըլ-
լայինք մօրերնուս գիմացն ելլել եւ իրմէ համար պահանջել
իր հոգարարձութեանը յանձնուած ինչքերուն գործածու-
թեանը վրայ։ Բայց ի՞նչ։ Ա՞ս է ուրեմն Եկեղեցւոյ Յիսուսի
անարատ հարսին ունեցած մեծարանքնիս։ Կրնայ զանուիլ
քրիստոնեայ մը, որ կարող ըլլայ կարծել, թէ Եկեղեցին
այսչափ նուաստ բանի տեղ դրած ըլլայ Յիսուսէն իրեն յանձ-
նուած բարիքները, եւ քիչ մը ստակի շահուն համար զա-
նոնք անարդութեան մատնէ։ Ասո՞նք են Յիսուսի որդիները
որ այսպիսի անարգ թշնամանք մը Եկեղեցւոյ երեսին կը զար-
նեն։ Ո՞հ, չեմ գիտեր, որ այն իրենց բոլոր ունեցածն Եկե-
ղեցւոյ ձեռքը յանձնող վեհանձն քրիստոնեաները գերեզման-
ներէն ելլեն, պիտ' որ ճանշան արդեօք այսպիսիները իբրեւ
իրենց հոգւոյն եւ իրենց հաւատքին ժառանգները։ Չեմ գի-
տեր, թէ արդեօք այն համարումը պիտ' որ ունենա՞ն, թէ ա-
սոնք ալ ի հարկաւորութեան պատրաստ են Յիսուսի Քրիս-
տոսի համար արիւննին ալ տալու, որոնք այսչափ անամօ-
թութեամբ կը լըրանան, երբ քանի մը ստակ երրեմն Քրիս-
տոսի համար կու տան։ Ո՞հ, ինչպէս գեղեցիկ է ան Եկեղեցին,
որուն դէմ կարելի չէ ելլելը առանց անմիջապէս այսպիսի
այլանդակութեան մէջ իյնալու։

Գ Լ Ա Խ Խ Լ Փ .

Յիսուսեանք :

Ա. Իրենց գէմ ամբասատանութիւններու բազմութիւնը։ — Բ. Ի՞նչպէս
ասոնք մէկը մէկալին համաձայն են։ — Գ. Իրենց թշնամիները։ — Դ.
Իրենց բարեկամները։

Ինչ որ Լ գլխուն մէջ ըսինք կրօնաւորաց կարգերուն
վրայ, պէտք էր բաւական ըլլալ Յիսուսեանց համար ալ, ո-
րոնք ոչ աւելի եւ ոչ պակաս կրօնաւոր են, ուրիշ ամէն
կրօնաւորաց կարգերուն նման, զորոնք որ Ա. Եկեղեցին հաս-
տատեր է։ Բայց իրենց նկատմամբ այնչափ շատ եւ առատ են
հնարքներն ու խօսակցութիւնները, որ հարկ է քանի մը խօօք
առանձինն խօսիլ, եւ աս անոր համար՝ վասն զի ճշմարտու-
թիւնն իր տեղը կը փնտոէ նաեւ Յիսուսեանց նկատմամբ,
եւ վասն զի Յիսուսեանք ալ առաքելական Ամեռիկն հեղի-
նակութեամբը հաստատուած են, եւ մինչև մեր օրերը միշտ
անոր պաշտպանութիւնը, եւ նպաստները վայելած են, ուստի
նոյն Ա. Ամեռիկն մեծ նախատինք մը կ'ըլլար իր պաշտպա-
նութեան վերաբերուաւը զանոնք ծանկելը, եթէ ասոնք այս-
պիսի ամբարիլտ մարդիկ ըլլային։

Բայց որովհետև անվերջանալի գործք մը կ'ըլլար ջա-
տագովութիւն մը գրել այնշափ ամբաստանութեանց դէմորոնք
Յիսուսի Ընկերութեան վրայ կը նետուին, ես մինակ քանի մը
ընդհանուր պատճառներ յառաջ կը բերեմ, որոնք բաւա-
կան են ճշմարտութիւնը փնտողներուն ցուցընելու, թէ ան-
հիմն են ան ամէն ամբաստանութիւնները :

Ա. Ամենէն յառաջ զիրենք արդարացընելու համար
բաւական է նոյն ամբաստանութիւններուն շտառութիւնը եւ
դաժանութիւնը: Չկայ յանցանք մը՝ որով Յիսուսի Ընկե-
րութիւնը արատաւորուած շրջայ: Ինք հաւատոյ վարդապե-
տութիւնը խարդախեր է, բարոյական ուսմունքը ապականեր
է, զիթուու Քրիստոս չէ ճանչեքր, կռապաշտութիւն ըրեր է,
ամէն առաքինութիւնները խանգարեր է, ամէն մոլութիւնները
պաշտպաներ է. ինք գողութիւն, ստութիւն, հայհոյութիւն,
ստերդմնութիւն ջառագովեր է. ինք թղյն մատուցեր է, դա-
նակներ սրեր է, թագաւորասպանութիւն սորվեցուցեր եւ ի
դործ դրեր է, ապստամբութիւն գրգռեր՝ կոտորածներ ըրեր
է, եւ ուրիշ երկրիս վրայ ամենայն կարելի մեծամեծ շարադր-
ծութիւնները կատարեր է: Եւ այս ամենայն սատանայական
հաստատութեամբ՝ գժոխային յամառութեամբ՝ զիրքերու մէջ
եւ ամպիսններուն վրայ, բարոյականի եւ հաւատոյ վարդա-
պետութեան մատենագրութեանց մէջ, գաղտնի եւ հրապա-
րակաւ եղած բաներ են: Ասանկ կը հրատարակէ մեծ ճիռ-
պէկթի՝ ժողվելով եւ օրինակելով Ընկերութեան անցեալ եւ
ներկայ ամէն բամբաստողները, եռքի եկողններուն նոր բան մը
հնարելու յոյսն ալ բոլորավին բառնալով: Արդ՝ այս ամբաս-
տանութիւնը նոյն իսկ իր ծանրութեամբն ու դաժանութեամբը
ծիծաղական չ'ըլլար, երբ այնպիսի բան մը կը զրուցէ որ
մարդկօրէն կարելի չէ: Ի՞նչպէս կրնայ ըլլալ որ՝ մարդկան
սյսովիսի խումբ մը Եւրոպայի բոլոր ընկերութեան մէջտեղը
դանուի, եւ թագաւորներն, իշխաններն, եպիսկոպոսները, քա-
հանայապետները, գատաւորները եւ սատիկանութիւններն ամ-
բողջ գարերով շատեանեն եւ չիմանան այսպիսի հրապարակա-
կան ու հանդիսաւոր ամբարշտութիւնները: Բաց ասկից՝ կա-
րելի բան է մարդկան մէջ սյսովիսի ընկերութիւն մը կան-
դուել: Անկարելի էր որ աս ընկերութեան գրուղներէն ա-
մէնքն ալ ան սատիկանի ապականած ու զեզծ մարդիկ ըլլային,
որ սյսովիսի անբաւ գաւաճանութիւն մը բաց աշքով տեսնե-
լէն եռքը, նոյնը ընդդրկէին. ոչ որ ուրեմն սյսչափ ալ խիզ
չէ ունեցեր, որ սարսափելով ետ քաշուեր եւ երթար յայտ-
ներ աշխարհքիս սցս զարհուրելի դաւակցութիւնը: Ոչ ոք:
նաեւ անոնցմէ որոնցը ընկերութեան մէջ այնպիսի սրբութեամբ
ապքեցան, որ մինչեւ արժանի եղան Ա. Եկեղեցւոյ վճռովը
խօրաններու վրայ պատուելու: Դարէ մը ի վեր հաստատուած
գաղտնի ընկերութիւնները անմիջապէս կտուավարութիւննե-

բէն եւ մասնաւորներէն ճանշյուեցան, եւ այն գժբախտներուն կարգը մտնազներէն հազարաւորները խղճի գալով՝ եւ կեցան, եւ ամեն գաղտնիք յայտնեցին. իսկ Յիսուսեանց մէջ ասոր նման դէպք մը երրեք չէ գտնուած: Իրաւցընէ աս ալ աշխարհքիս նոր զարմանալիքներն մէկն է:

Բ. Բայց զանք մէյ մը Ընկերութեան դէմ եղած տարադրութիւններուն, ուր ի հարկէ պէտք է ամբաստանութիւն մը կերպաւորուի, եւ որպիսի եւ իցէ անուն մը տրուի, զոնէ օրինաւորութեան կերպարանք մը առնելու համար, եւ ահաւասիկ ան ատենքը ամբուղանութիւնները բնուրովն մէյ մէտահաւանի վելլին, եւ իրոք վեչունին: Ապանիայէն աքսորուեցան, վասն զի՞ սուրբ հիմնադրութիւն մուռնենալով նոյնը չէին պահեր. ասոր հակոսակ Գաղղիայի մէջ դատապարտուեցան, վասն զի՞ թէպէտեւ իրենք շարագործ չէին, բայց իրենց հիմնադրութիւնը խիստ դէլ եր: Յայտնի է որ, հիմնադրութիւննին ամեն տեղ մի եւ նոյն եր, եւ նոյն իսկ Յիսուսեանք իրենց մեծաւորին մէկ ակնարկութեամբը մէկ թագաւորութենէն մէկալ թագաւորութիւն կ'անցնէին: Յիսուսեանց բարոյականութիւնը Փորթուէալի դատապարտուած մատենագիրներէն՝ թոյլ, ապականեալ, ապականիչ կոչուած է. իսկ միամիտ Շիսովերթին որ նոյնը հազար անգամ կը կրկնէ, զիրենք շափէ դուրս խիստ եւ անձուկ բարոյականութիւն ունեցողներու պէս կը դատապարտէ, իրեւ թէ ամենեւին ընդարձակ տեսութիւն եւ պատրաստական սիրտ շունին ամեն ազանդներ եւ ամեն մոլորութիւններ գրիելու: Յիսուսեանները թագաւորասպան, գաւաճան, իշխաններու եւ իշխանութեան թշնամի են. բայց միանգաւմայն ամենայն իշխանութեան անձնատուր, տիրապետութեան պահպանիչ, բռնաւորներու սպասուոր, ժողովոդեան ճնշողներն են: Յիսուսեանները կրօնաւոր չեն, կը կանչէ մէկը, իմաստուն եւ զրագէտ են, բայց ամենեւին Եկեղեցւոյ մարդիկ չեն: Ոչ բնաւ, կը զրէ մէկալը, եթէ բոլոր Ընկերութիւնն մէկտեղ քամելու ըլլաս, չես քաղէր այն հիւթը, որ մինակ մէկ խալիայի զրագէտն ունի: Յիսուսեանները յետախաղաց են, եթէ կարող ըլլային նորէն կը դնէին խարոյիները, պրկոցները, հետազօտութիւնը, եւ չեմ դիտեր ինչի՞ր կը հնարեին հաւատացեալները հալածելու: Ի՞նչ կ'ըսես, կը պատասխանեն մէկալները, անոնք յայտնի կռապաշտութիւնն ալ թէ աղ կու տան, չեն հնազանդիր ոչ Քահանայապետին, ոչ Ժողովքներուն, եւ մինչեւ Յիսուսի Քրիստոսի խալն ալ կ'անարգեն: Յիսուսեանը խղճմտանքները կը թմբեցընէ, մեղաւորները կը շողաբորթէ: բայց ասոր հակոսակ Շուազէօյլ եւ Փոնիատուր զիրենք կը հալածեն, վասն զի շատ խիստ են բարոյականի մէջ. եւ մինչեւ մեր ուրերը, թէ որ մէկը տւելի երկիւզած է եւ ակսակ մը ազատութիւններու վրայ խիզճը կը զարնէ եւ չուզեր եկեղեցաւ-

կան օրէնքները ոստի տակ առնել, անմիջապէս Յիսուսեան կ'ըլլայ կամ Յիսուսեանց կողմակից, եւ այլն եւ այլն։ Յիսուսեանց վրայ ի մասնաւորի, կ'ըսէր Փիեմոնթեցի փիլիսոփանեւ, չիկրնար վարուց պարկեշտութիւն մը ուրացուիլ, եւ եթէ ամէն մէկը առանձին առանձին առնելու ըլլանք գէշ չեն, բայց ամէնը մէկանց առնելով (Տէր Աստուած, ինչ փոփոխութիւն է որ կը տեսնուի) ամէնըն ալ ժանտախորի մը կը դառնան։ Խոալիայի եւ Եւրոպայի մէջ անէծք մըն են, որ կ'եղծանէ ու կ'ապականէ ամէն բան, բայց Հնդկաստանի եւ Ամերիկայի մէջ, մէկ խօսքով՝ ուրիշ բեւեռական բարձրութեան եւ միջօրեականի տակ, կրնան օգտակար ըլլալ, եւ մեծ բարիք ընել։ Գնա հիմա՝ թէ կարող ես, այսափ ուղղակի մէկ մէկու հակառակ ամբաստանութիւններէն բան մը իմացիր։ Մորեդ չանցնիր այն խօսքը թէ Նուն Ժմբանց՝ ոչ եթէ վայսութիւնն, ինչպէս աստուածային վարդապետին նկատմամբ ըսուեցաւ։ Աս հակառակախօսութիւնը միաբանելու համար ոմանք կը դիմեն տրամարանական յաջորդութիւններու, որոնք աս վերջի ատենները սովորական բան մը եղած են. բայց ես որ զասոնք չեմ հասկընաբ՝ աս կը զրուցեմ Պապի հետ, որն որ անտարակոյս Յիսուսեանց նպաստաւոր է, թէ որաւական է միայն համարձակ հրատարակել այն ամենայն, ինչ որ կ'ուզուի Յիսուսեանց գէմ, եւ սազդ ենք որ անրաւ բազմութիւն մը ասոնց կը համոզուի,,. կամ Տ'Ալանպերի հետ, թէ Ասամբաստանութիւնները հակառակ կ'երեւային, բայց բանը ճշմարտութիւն խօսելու վրայ չէր, հապա ամէն կարելի մեծամեծ չարիքներն ընելու Յիսուսեանց գէմ։. կամ վերջապէմ աւելի պայծառ եւ համառօտ ընելու համար՝ Հոգույն Արքոյ հետ կը զրուցեմ։ Անօրէնութիւն անին իւրաքանչ որիւց, (ըստ Լու.) անօրէնութիւնը ինք իրեն գէմ ստեց։

Եւ եթէ հարկ ըլլար ինձի ամէն ամբաստանութիւններուն եւ հակառախօսութիւններուն մէկանց մէկնութիւն մը տալ, ես ասանկ կու տայի, ընթերցողին յանձնելով, որ մասնէ թէ որ աստիճանի է անոր ճշմարտութիւնը։ Յիսուսեանք, որ իրենց հիմնագրութեանը համեմատ՝ հաւատացելոց մէջ վարդապետութեան, քարոզութեան, եւ ուրիշ ամէն հոգեւոր պաշտամանց կը զբաղին, աս վերջի երեք դարերուն ամէն մալութեանց հետ ճակատ առ ճակատ զարնուեցան, սրերնին վերցուցած կոռուելու ատեննին՝ ամէն տեսակ թշնամիններու ալ հանգիպեցան։ Բաղրականութեան գէմ պատերազմեցան վեշտասաներորդ դարուն մէջ, եւ իրենց գէմ բորբոքեցին ամէն հերետիկոսներուն կատաղութիւնը։ Տեսան որ իշխաններու շողոքորթները՝ անոնց գահերը, չէ թէ յեղափոխութիւններով՝ հապա զիրենք չափէ դուրս բարձրացրնելով, կը կործանէին, անոնց բերանը դնելով աս խօսքերը։

¹ Déstruction des Jésuites.

Գրադղին՝ եւ եւ, Սպանիոն եւ եւ, Փոքրութելը եւ եւ, եւ իրենք
ասոր տեղը սորմեցուցին, որ իշխանները ոչ Սպանիա, ոչ
Գաղղիա եւ ոչ ուրիշ թագաւորութիւն մըն էին, այլ Գաղ-
ղիայի եւ Սպանիայի, եւ այլն, կառավարները եւ իրենք ալ
իրենց կառավարութեանը վրայ ուրիշ թագաւորի մը պա-
տասխան պիտ'որ տային եւ այսպէս իրենց գէմ գրգռեցին
իշխանաց ամէն հացկատակներու եւ կեղծաւորներու բարկու-
թիւնը։ Ասոր հակառակ՝ երբ որ տեսան թէ յեղափօխու-
թիւններն իշխաններուն ճշմարիտ եւ օրինաւոր իշխանութիւ-
նը չճանչնալով՝ անոնց գահերը կը ջնջեն, ան ատենը թէ
ժողովրդոց եւ թէ խռովարարներուն յիշեցուցին, թէ խըզ-
մտանքէ կը պարտաւորինք հնագանդելու իշխաններուն թէ եւ
իւնիւր ալ ըլլան. եւ ասով իրենց վրայ ձգեցին բոլոր խռո-
վարարներուն կատաղութիւնները։ Նոյնպէս երբ որ սուտնա-
խանձաւորներուն աղանդն ելաւ, որն որ աւելի խորին յարգու-
թեամբ զՅիսուս Քրիստոս պատուելու, ապաշխարութեան
յորդորելու եւ յառաջցընելու կերպարանքով, հաւատա-
ցեալները Աստուծմէ, Ս. Խորհուրդներէն կը հեռացըներ, ի-
րենք կը յիշեցընեին թէ Խորհուրդները մարդկան համար
դրուած են, եւ թէ Աստուծ մեղաւորին մահը չ'ուզեր, հապա
իրդարձը, եւ ան ատենը թոյլբարդյականութիւն ունեցողներու
անունն ստացան։ Երբ որ տեսան, որ շատերը քրիստոնէի տեղ
կը դրուին առանց վարքերնուն ուղղութեանը փոյթ ունենա-
լու, առանց եկեղեցական օրէնքները պահելու, ու բոլորովին
աշխարհասէր կեանք մը վարելով, շատ ջանացին այսպիսիններն
իրենց մոլորութենէն աղատել, եւ ան ատենը ջերմեանդ-
ներու, խղճահարներու, եւ մոլեռանդներու անունն առին։
Յիսուսեանք ըսին նաեւ, թէ իշխանաց իշխանութենէն զատ
աշխարհքիս վրայ Եկեղեցւոյ իշխանութիւնն ալ կայ, եւ թա-
գաւորականներն ու Աստուծացեալ Տէրութեան ամէն շողո-
քորմները զիրենք յեղափօխականներու տեղ դրին։ Յիսու-
սեանք-առաքելութեանց մէջ նորադարձներուն շահը յառա-
ջցընելու ջանացին զանոնք կեղերողներուն յափշտակու-
թեանցը գէմ, եւ ասոր համար քաղաքագէաններ, վաճառա-
կաններ, եւ ուրիշ ինչ որ կ'ուզես անուանուեցան։ Իրենց
հոգեւոր սպասաւորութիւնը ամէն խնդրողներուն պատրաստ
կ'ընծայէին, եւ անուննին ելաւ, թէ միջնորդներ են։ Մէկ
խօսքով իրենց պաշտօնին պէտովիսութիւնը նիւթ եղած էր
այնչափ իրարու հակառակ զրպարտութիւններու։

Գ. Այսու ամենայնիւ համոզուիլ ուզողին, բաւական
է աղքիւրը քննել, թէ ուստի այս զրպարտութիւնները յա-
ռաջ եկած են։ Չեմ զիտեր, թէ կարելի է արդեօք այլազդ
Յիսուսի Ընկերութեան, չեմ ըսեր՝ աւելի համազիշ ջատագո-
վութիւն մը, հապա աւելի բարձրադոյն գովեստ մը հիւսել
բայց եթէ ցոյց մը տալով՝ եւ աչքի առջեւ շարելով նոյն ըն-

կերութեան վրայ ամեն յարձակողները : Աւելի երեք գաւրերուն մէջ Եկեղեցւոյ իշխանութեան, կրօնի, բարդյական սկզբանց, արդարութեան դէմ ելողները, ամենքն ալ Յիսուսի Ծննամիներն էին : Դրոշը բացած էին, ինչ անուամբ որ կոչուին, վեշտասաներորդ դարուն բողոքականները, որոնք սրով եւ հրով Յիսուսեանները աշխարհաքիս երեսէն բոլորովին ջնջելու ետեւէ եղած էին : Կալվին այն հազուազիւտ մարդք, կալվինականութիւնը տարածելու համար տուած օրէնքներուն մէջ դրած է, թէ Յիսուսեանները, որոնք մեզի ամենայն զօրութեամբ դէմ դարձած են, պէտք է որ բոլորովին աշխարհքիս վրայէն ջնջուին, կամառ նուազն՝ զրագարտութիւններով ճնշուին : Այս խորհուրդը աղեկի ի գործ դրաւ Եղիսաբէթ թագուհին որն որ զիրենք Թիսպուրոնի մէջ կը ջախջախնէր . ի գործ դրին Հիւկընոները Գաղղիայի մէջ, որոնք զիրենք կախազանի վրայ կը սպաննէին, եւ Հոլանդացինները, որ զիրենք ծովու ու ցամաքի վրայ ընաջինջ կ'ըշնէին . եւ մինչեւ մեր օրերը բողոքականի մը աչքին ամենէն զարհուրելի ցնորդական տեսիլը՝ Յիսուսեանն է : Ետքէն՝ դուրս ելաւ իրեւ կալվինականութենէ բխում մը՝ այն նենդաւոր հերետիկոսութիւնը, որն որ բարեկաշտութեան եւ Պետրոսի աթոռին հետ միաւորութեան դիմակին տակ՝ հաւատացելոց սրաին մէջ կ'ուզէր թափանցել, եւ այսպէս ապահովութեամբ իր կոտորածներն ընել : Արդ՝ այն հերետիկոսութիւնը ցմահ կը հալածէր Յիսուսեանները, ինչպէս կը վկայեն իր զինաւորները Առնոյ, Փասդալ, Նիքոլ, Սան Զիրանոյ, եւ այլն . եւ ասոնց մեծանուն հետեւողները Թամապուրինի, Ծոլա, եւ մինչեւ Փիաթոյեան համբաւոր ժողովքին հայրերը : Ասոնց գնդին դասակից է պատգամաւորականներուն եւ թագաւորականներուն, այսինքն է ճիմննոնիներուն, Ֆելլունեաններուն, Վան - Էսֆեններուն, Թանուչչիններուն, Տ'Էրանտաններուն խումբը, որոնք Եկեղեցւոյ այնշափ արցունք թափել տուած են . որովհետեւ ասոնք արտաքին թշնամիներ չեին, որոնք կ'ապըստամբէին, հապա անքնական որդիք, որոնք իրենց մայրը կը տրամեցընէին . բայց ասոնք ամենքն ալ ընկերութեան երդուեալ թշնամիներն էին, ու ասիկա տարագրեցին, վռնտեցին, բանտարկեցին, հալածեցին ամենայն եղանակաւ : Պատգամաւորականները ճամբայ բացին փիլիսոփաններուն եւ անոնց որ համօրէն դիտութեանց մատենադիրները կ'անուանուին, այսինքն է այն գժոխային աղանդին որն որ իրեն նպատակ դրած էր քրիստոնէական կրօնը կործանելու՝ զանիկա Հարաւանակ կոչելով : Արդ՝ առ աղանդը երբեք շհանդչեցաւ մինչեւ որ իր բազմաթիւ անուաներ զիրբերը, զրագարտութիւնները, շաղփաղփութիւնները, Եւրոպայի ամեն կողմը տարածելով՝ զրգուեց նոյն դարուն կիրբերը Յիսուսեանց դէմ զիրենք երկրիս երեսէն ջնջելու :

Այսօրուան օրս որո՞նք են Յիսուսեանց մեծ թշնամինե-

որ : Վաղաշեմ ընթերցող՝ որ ինք իրեն քիչ մը քննութեան ասկ ձգէ այն զդասառաթեան ու առաքինութեան ծազիկները, որոնք իրենց քաջութիւնները 1848ին ցուցուցին, այսինքն է զանոնք՝ որոնք Յիսուսի Քրիստոսի Փօխանորդը եւ Թօսկանայի Լեռփալոսս իշխանը Կայեթա խրկեցին, զանոնք՝ որոնք զկարոլոս Ալբերտոս Օփորթոյ մեռնելու խրկեցին, այն աւազակներու բայնը, որն որ հոռմեական հասարակապետութիւնը կապիտալիսի շուպառութիւններովը, եւ Սան Բարիստոյի կոտորածներով հաշակեց. եւ նոյն իսկ բոլոր աղանդաւորներն ինչ տեսակ եւ ինչ անուամբ որ ըլլան : Համալսարաններուն մէջ՝ որոնք են իրենց թշնամինները : Ամենէն աւելի ապականեալ մարդիկը, որոնք իրենք զիրենք ապատամբութիւններու, ամսարիշտ, անկրօն, անառակ վարդապետութիւններու տուած են : Ակայ են Միջըլէնները, Քինէնները. եւ ուրիշ մէկ քանիններն, որոնց հիմակու հիմայ անունները տալու կը խնայեմ : Լրագիրներուն մէջն որոնք են, որ Յիսուսեանց կը հակառակին : Միշտ եւ միայն անոնք, որոնք անդադար Քահանայապետին, Եկեղեցւոյ եւ կրօնի դէմ անիրաւութիւն մը նետելու կը ջանան : Երիտասարդներուն որ մասն է, որ Յիսուսեանները կը թշնամանէ : Ան բարձրահասակ աղաններն են, որ հոգւով եւ մարմնով աղանդի մը նուիրուած են, որ զիրենք իրենց վնասովք ցոյցեր ընելու կը խաւրէ, եւ ան աղտեղիններն, որոնք ամէն կրօն մէկդի ձգելով, իրենց վերիին վախճանը զգայարանաց եւ մարմնոյ դարշութիւններուն վրայ դրած են : Եւ եթէ Յիսուսեանց հակառակ քանի մը քահանայ կամ կրօնաւոր ճանշած ես, աս ալ դիտած պիտ' որ ըլլաս, որ ասոնք այնպիսի քահանաններ են (արաարդյ կարգի դէպք մըն է), որ եպիսկոպոսարաններու հետ միշտ բան մ' ունեցած են, եւ կամ այնպիսի կրօնաւորներ, որոնց կնքուղնին ծանք կու գայ, եւ դիւրին ճամբան գտեր են՝ իրենց անունը հանելու՝ ուրիշներուն արդիւնքը վար զարնելով՝ որն որ իրենց բոլորովին կը պակսի : Կը հաւատասաւ : Մինչեւ տիկնաց մէջ չափակսիր ամազոն մը, որ իր տէղը Յիսուսեանց դէմ չկուրէ բայց եթէ կը բազզաս ճանինալու, թէ ով է ասիկայ, մ' երթար՝ մի փնառեր այն տիկնաց մէջ, որոնք որ գեռ ընտանեաց ու սպասաւորաց վրայ հակելու, եւ Եկեղեցւոյ փոյթ մ' ունենալու սովորած են. կը դանես առանց սիսալելու անոնց մէջ, որոնք որ դրօշներ կը բանին, քաղաքական ցոյցերու մասնակից կըլլան, եւ ժամանակիս բարձրութեանը հասած են :

Բայց ինչ է ասոնց դործածած զէնքերը : Անամօթառութիւն, դժնդակ զրագարաւութիւն, անդութ բանութիւն : Ե՞րբ կրցան Յիսուսեանները այնչափ հալածանքներու, այնչափ վանաւելներու մէջ աս չնորհքն ընդունիլ, որ իրենց վրայ դատաստան ըլլայ, ինչպէս որ բարձրածայն կը խնդրէին : Գողերու, սրբապիղծներու, մարդասպաններու, հայրասպաններու աս բանս չիզացուիր, բայց իրենց համար, ինչպէս որ

Յերտուղիանոս առաջին քրիստոնեաներուն համար կ'ըսէ, հարցափորձի, վճռոյ եւ դատապարտութեան տեղ կ'անցներ միշտ հաւատոյ դաւանութիւնը եւ Քրիստոսի հետեւող բլ-լալու անունը: Ո՞ւր են իրենց յանցանքներուն ամբաստանութիւնները եւ փորձերը: Հերետիկոսներու եւ անհաւատներու գերբերուն մէջ, զորոնք Եկեղեցին դատապարտած է: Ի՞նչ է Այնկենափառ Ծիռպերթիի Յիսուսեանց գէմ ըսածը իր հինգ մեծահասոր գիրքերուն մէջ: Կորէն յառաջ բերաւ իր թշնամանքներուն կրկնումը եւ քանի մը տղայական բաներ, մացածը հաւատարմութեամբ օրինակած է Փորթուելի դա-տապարտուած մատենագիրներէն: Ի՞նչ նոր բան գտան Ֆիո-րենցայի մէջ Խորլոցոց ժողովախոն հարիւնդուանին հեղի-նակները: Կոյնը կրկնեցին գէշ տպագրութեամբ եւ աւելի եւս գէշ ոճով, ինչ որ ուրիշ ատեններ տպած էին Փիո-թուայի շարաժողովին դատապարտեալ հարքը: Աս օրերս ալ նոյն քաղաքը նորէն եւ արտօնութեամբ տպեցին իրրեւ հա-զուագիւտ բան մը՝ Յիսուսեանց գաղտնի խորհուդներու գըր-քոյի մը: Ի՞նչ են ասոնք: Հերետիկոս Լեհաստանցւոյ առա-պել մը, որ երկու դարէ ի վեր ծանօթ՝ եւ զրպարտութեամբ Յիսուսեանց գործը մը համարուած էր, ինչպէս Առաքելական Նուիրակը, Գրագովիայի Եպիսկոպոսը, Սպանիայի հետազօ-տութիւնը, եւ արդելեալ զբոց սուրբ Ժողովքին կարդինալ-ները վճռած են: Բայց՝ ովկ կրնայ ուրանալ, որ այսպիսի զէն-քերով եւ այսպիսի մարդիկներէն առելի, վատանուն, աք-առուած հալածուած ըլլալը, պատիւ մը շըլայ, որ կը շարա-խօսեն, կ'ատեն, ու կը հալածեն սուրբ Եկեղեցին, ամենայն իշխանութիւն, եւ ինչ որ երկրիս վրայ բարի եւ արդար է. ոչ. Յիսուսի Ընկերութեան չեն կրնար աւելի պայծառ գովեստ մը ուալ, բայց եմթէ զինք իրենց ատելութեանը արժանի ընելով: Ասից Յիսուսեանց թէ որ մը ասոնց սիրելի ըլլան:

Դ. Ասոր հակառակ աշխ իւ Յիսուսի Ընկերութեան բա-րեխաները, Նորուառուառները, Պոլուպանները: Եթէ կարող չեն Յիսուսեանց թշնամիները չնշել կործանել ամեն յիշատակա-րան եւ ամեն պատմութիւն, երբեք կարող ալ պիտ' որ շըլ-լան ուրանալ, որ Յիսուսեանը միշտ իրենց նպաստաւոր ու-նեցան Եկեղեցւոյ, որ ըսել է աշխարհքիս ամենէն իմաստուն եւ սուրբ անձինքը:

Սուրբերուն դատաստանը աւելի մեծարոյ պէով է որ համարուի, վասն զի՞ իրենց մոտաց աւելի յոտակ է, եւ սուրերնին ազատ է կիրքերէ: Արդ՝ ասոնք ամենքն ալ Յի-սուսեանց կողմէն են: Ա. Փիլիպպոս Ների այնշատի սիրեց ու-յարգեց աս Ընկերութիւնը, որ շատ անդամ կ'աղաւէր Ա. Իգնատիոսի որ զինքն ալ իրեններուն կարգն ընդունի, թէ-պէտեւ ասիկա իր լուսաւորութեամբը ճանշալով Աստուծոյ գիտաւորութիւնները նոյն մեծ անձին վրայ, անոր աղաւանքը

շեր ընդունած։ Ա. Կարոլոս Պորբոմես իր հոգւոյն առաջնորդ Յիսուսեաններն առած էր, իրենց վարժարաններ ու տուներ բացեր էր Միլանի և Հելուետիայի մէջ։ Առաւ անոնց զիրկը և ամէն ատեն անոնց մեծ սէր ցուցրցած էր։ Ա. Կայետանոս Թիէնէ, Ընկերութեան վրայ մասնաւոր սէր մ'ունեցաւ, ինչպէս կը վկայեն իր վարուց երկու մատենապիրները։ Այսպէս էր Ա. Յովհաննէս Սատուծոյ, ինչպէս Լանկիտիոս կը վկայէ։ Երանելի Յովհաննէս Միլանէ՝ զանոնք ամէնքը որոնց կատարելութեան կեանք վարելու բազմանքը կը ճանշնար, Յիսուսեանց կը խաւրէր։ Ի՞նչ— Ընկերութեան գովետի, զըմ և դուրս ինչ էսէւ։ Ա. Թովմաս Վիլանովացի Օգոստինեանց կարգին մեծ լոյսը, և մեծ արքեպիսկոպոսը, այնչափ կը սիրէր զիրենք, որ քաղցր տրատունջներ կ'ընէր երբ որ մեծաւորները՝ Ընկերութեան քանի մը մշակները քովէն կը վերցընէին։ Յովհաննէս Աւիլացի և Լուգովիկոս Կրանադացին Սպանիայի երկու մեծամեծ հոգեւոր վարդապետները, ան աստիճանի Յիսուսեանները կը յարգէին, որ առջնոր իր ընտրելագոյն աշակերտները անոնց քովը կը խրկէր կրօնաւոր ըլլալու։ Եւ երկրորդը՝ երբ որ իր հոչչակաւոր եղբայրակիցը՝ Մելքոն Կանոս՝ Ընկերութեան հակառակ ելած էր, քաղցր թղթերով ներում կը խնդրէր, եւ կը յայտնէր իր վախը, շըլոց թէ Աստուծոյ բարկութիւնը ասոր համար իր բովանդակ կարգին վրայ իջնայ։ Երանելի Յովհաննէս Թէքսետա կը հաստատէր, թէ Ընկերութեան կրած հակառակութիւնը ուրիշ բանի համար չէր, բայց ենէ, զուա զի գլու Աստուծոյ հաճոյակն եր։ Երանելի Յովհաննէս Մարինոնիոյ, Ընկերութեան վրայ աս կը զրուցէր ենէ գիտեիր դուրս Աստուծոյ, եւ ինչ իրեն շվատահելով, ամէն բան Յիսուսեանց խորհրդովը կ'ընէր։ Արրունի Թէքսեղիա սրաւանց կը սիրէր Ընկերութիւնը, եւ առնուազն տասուերկու Յիսուսեան խոստովանահայր եւ հոգեւոր առաջնորդ ունեցած է, եւ Աստուծոյ գոհութիւն կու տայ զանոնք ունենալուն վրայ, եւ հազար տեղ իր մատենագրութիւններուն մէջ զիրենք մինչեւ երկինք կը բարձրացընէ։ Ա. Լուգովիկոս Պերդրանտոյ, Յիսուսեանները իրեն խոստովանահայր եւ խորհրդական առած էր, եւ իր իշխանութեամբն ամէն տեղ զանոնք կը պաշտպանէր ու կը նպաստէր։ Արրունի Մարիամ ու Փացցի Կարմեղեան սերովքէն, Յիսուսեաններէն կրթուեցաւ իր աղպատժեան հասակէն ի վեր, եւ իրենց հոգին այնչափ կը յարգէր, որ իր կուսանքներուն միշտ խրատ կու տար ամէն ատեն անոնց խորհրդովը շարժելու։ Եւ երբ որ Մարիամ իշխանուհին՝ Թոսկանայի մեծափառ Գրսին աղջիկը Գաղղիա կ'երթար Հենրիկոս Դին հետ պատկուելու, Ի՞նչ ինուն յանչնեց իրեն, որ Բաբուրին հետ մետեղ հսկ տանի իր Բաբուրին մետեղ մետեղ Յիսուս Անդրեա Ընկերութեան Նորին հաստատէլու, ըստուն ին՝ ուսիւ հետ յարացութեան հըն եր, որ Աստուծոյ իշխանութեան հըն եր, որ Աստուծոյ իշխանութեան հըն եր,

շնդունեցաւ։ Երանելի պետրոս քուրիէ իր նոր միաբանութեան կանաները չորս Յիսուսեան կրօնաւորներու դատաստանին տակ ձգեց։ Յարդելի Յովհաննա Մարիամ Շէղատ տի Մաթէլ՝ Մարմացնալ Բանին անուանուած կուսանքներու հիմադիրը՝ շատ օգնութիւն գտաւ Յիսուսեաններէն իր Կրօնին հիմնադրութեանը առեն, եւ զանոնք միշտ ուստիւ և արդի կը համարէր, որ Աստվածոյ ասուան էաւաց համար լուսաւին։ Յարդելի Լուսավիկոս Մ. Կրինեսն Մոնֆորոյ՝ Գաղղիայի մէջ շատ բարեպաշտական միաբանութիւններու հաստատից, Յիսուսեանց իր ուժի ուստիւ էւ իւ անձրիւն առջիններուն կը առնեցած անեղն սիրոյն համար Յանձնաններէն մէլու էւ նախադատուեր։ Յարդելի Յովհաննէս Մկրտիչ ար լա Սալ Քրիստոնէական գպրոցներու Եղբարց հիմնադիրը այնպէս կը սիրէր ու կը յարդէր Յիսուսեանները, որ իր հիմնադրութեան էական մասերուն վրայ իրենց խորհուրդը կ'առնէր։ Յարդելի Մոնդալուոյ Թօսկանապի մէջ Քուքէթէի ու Արիփոլիի երկու հռչակաւոր կուսանաց վանքերու հիմնադիրն ալ տալու կանոններուն վրայ Յիսուսեանց՝ եւ դիմաւորաբար Աննե էրիի հետ խորհրդակցեցաւ։ Երանուհի Մարիամ Մարդկութեան եւ սրբուհի Ալերոնիկա Շիուլիանի իրենց հռչեւոր ընթացքին վրայ Յիսուսեանց խորհուրդ հարցուցին՝ անոնց հաւանութիւնը ու կարծիքն առնելու համար. եւ մինչեւ երանուհի Մարիամ Աննա Քուքդոյի կոյսը, որն որ վերջի ատենները երանելեաց կարգը մտաւ, իր բոլոր ուղղութիւնը Յիսուսեանց ընկերութենէն ընդունեցաւ, զորն որ այնչափ գթով կը սիրէր։ Բայց աս ցուցակին վերջ կու տայ Ալիփոնսո Լիկուորի մեծ եւ եռանդուն սուրբը, որն որ Ընկերութեան խառադդյն հալածանքներու ատեն կ'ապրէր, եւ կը դրէր ՚Ես ասոնց վրայ աւելի կակիծ ունիմ, քան թէ այս հալածանքներն իմ նուաստ միաբանութեանս գէմ ըլլային, որովհետեւ բանը այնպիսի կրօնի մը վրայ է, որն որ, թէ հնարէ ըսել' բոլոր աշխարհնք սրբացուց, եւ սրբացընելու վրայ է.... Առաքելական պաշտաման մէջ ըրած մեծ բարիքներէն զատ, պէտք է յարդել իրենց մասնաւոր հանճարը որ կը ցուցընեն պատանեկաց սրտին մէջ ատուածալաշտութեան անդին սերմանքը ցանելու, այնպէս որ իրենց աշխարհները երբ որ աշխարհիս մէջ կը մտնեն, իրաւոցնէ ամէն տեղ ամէն տեսակ անձինքներու շնութիւն կու տան։ Յանաննեանք եւ ամէն նոր աղանդները կ'ուզեն աշխարհիս վրայէն ջնջել աս Ընկերութիւնը, որպէս զի Աստվածոյ Եկեղեցւոյն պատնէշը կործանեն։ Թէ Յիսուսեանները պակսելու ըլլան, անօրէնները իիստ զօրաւոր համառակորդներէ ազատ կ'ըլլան։ Յիսուսեանները հաստատուն մարդիկ են, եւ իրենց Ընկերութիւնը միշտ պարծանք պիտի համարի Եկեղեցւոյ ամէն թշնամիները յաղթահարելու... Եւ վերջապէս երբ որ կղեմէս Ժ. յառաջ

անցաւ զիրենք պաշտպանելու, Առւրը չկրցաւ ինք զինքը
բանել, եւ աս թուղթը զրեց Քահանայապետին : “Ամենա-
սուրբ Հայր, Զեր Արքութեանը՝ ի գովեստ եւ ի հաստատու-
թիւն Ընկերութեան Յիսուսի հրատարակած կոնդակն ամեն
բարիները ուրախութեամբ մը լցուց, որուն ես ալ մասնակից
եղայ : Ես խիստ մեծ յարդ ունիմ աս Ընկերութեան վրայ,
այն մեծ բարեղյն համար, որ կ'ընեն աս սուրբ կրօնաւորներն
իրենց օրինակովը եւ ամեն տեսակ աշխատաւթիւններով, ուր
տեղ որ գտնուելու ըլլան : Կրօնամ վկայութիւն տալ իրենց
եռանդեան եւ իրենց սիրոյն զարմանալի գործքերուն վրայ,
զորոնք Նափոլի բնակած ատենա տեսայ եւ զարմացայ : Առ-
տուած ուզեց որ աս վերջի ատեններս անդութ հալածանդնե-
րով փորձուին : Բայց Զեր Արքութիւնը զիրենք առատու-
թեամբ միմիթարեց, ինչու որ՝ իրրեւ դլուի Եկեղեցւոյ եւ ա-
մեն հաւատացելոց Հայր, զիրենք հանդիսապէս իր պաշտպա-
նութեանը տակ առաւ, հրատարակելով սուրբ կոնդակով մը
իրենց արդիւնքը որ ունին Աստուծոյ եւ մարդկան առջեւ :
Աս եղանակաւ՝ Զեր Արքութիւնը պատասխան տուաւ շարա-
զդած մարդիկներուն, որոնք ասոնց անձին եւ կարգին համ-
բաւը սեւցընելու կը ջանան : Բայց մենք՝ հոգւոց հօգիւքո՛ որ
աս ամենաբարի կրօնաւորներուն եռանդեամբը եւ աշխատու-
թեամբը մեծ դիւրութիւն կը գտնենք մեր հօտին առաջնոր-
դելու, եւ ես յետինս եպիսկոպոսաց մէջ, Զեր Արքութեանը
խոնարհ չնորհակալութիւն կը մատուցանեմ աս ըրածնուղ
համար, եւ կ'աղաւենք միշտ պաշտպանելու աս Ընկերութիւ-
նը, որն որ Եկեղեցւոյ այնչափ բարի մշակներ, հաւատոյ՝ այն-
չափ մարտիրոսաներ եւ աշխարհքիս այնչափ օրինակներ տուաւ :
Ամեն տեղ իր առաքելական աշխատաթիւնները կը տեսնուին,
ուղղափառաց, հերետիկոսաց եւ անհաւատից երկիրները ա-
սոնց քրաֆինքովը ոռոգուած են : Այս ամեն յառաջ բե-
րաւած վկայութիւնները, որոնք որ մեծամեծ Սուրբերուն Յի-
սուսի Ընկերութեան վրայ վերջի գարերուս մէջ ունեցած
անխախտ սիրոյ ու յարգութեան նշանակներն են, նոյնպէս
ասոնցմէ զատ ուրիշ վկայութիւններն որ ի հարկաւորութեան
կրնան յառաջ բերուիլ, շեմ գիտեր ինչ տպաւորութիւն
պիտի ընեն ոմանց հոգւոյն վրայ, այսու ամենայնիւ ծանրա-
դլուիս ընթերցողի մը բաւական կրնան ըլլալ Նորպերգոսի
պէս կարգուրաց կրօնաւորի մը, հերետիկոսներու, բողոքիշ-
ներու, Արքինատիս Ճիռպէրթիի, թէ կ'ուզե՞մ մինչեւ “Ի-
դալցաց ուզուիան Խորեադրանի .. մեծ հեղինակներուն
անիրաւութեանց ու ատելութեան գէմ : Ասպար է, որ Յի-
սուսեանք որչափ ուրափ են Աստուծոյ հաճոյ մեծ սուրբերուն
առջեւը գտած չնորհքներնուն վրայ, այնչափ ալ չեն որամիր
պյափիսիներուն ահաճութեան ու ատելութեան վրայ :

¹ Ժանքար (Jeancard) Ա.աբք Ա. Ալֆանսոսի:

Է վերայ այսր ամենայնի Յիսուսեանք ասոնցմէ աւելի իրենց նպատաւոր վաւերական վճիռ ունին, որ է առաքելական Գայհին եւ Տշմարտութեան Ամոռախն վճիռը: Խնչու որ Տշմարտութեան դատաստանը եւ ոչ իսկ Սուրբերուն որուածէ, (որչափ ալ իրենց վճիռը յարգելի ըլլայ), հասպա նոյն իսկ Պետրոսի Ամոռախն: Արդ ասիկա՛ թէ առանձնական եւ թէ Հրապարական հազար առթի մէջ, կոնդակներով, համաօտագիրներով, առաքելական սահմանադրութիւններով անյողդող գոված, հաստատած, յառաջացուցած, պաշտպանած է Յիսուսի Ընկերութիւնը, անոր գոյութիւնն ու կեանքը շնորհելէն ետքը: Ուղղափառի մը՝ ամէն վէճ ու հակառակութիւն կորելու համար բաւական է աս բանս ստուդելը, որն որ շատ դիւրին է՝ ինչու որ Պօղոս Գ. էն սկսելով, որն որ իր տուած հաստատութեամբը Ընկերութեան հիմը գրաւ, մինչեւ աս օրուան օրս, Աստիկաննեան աթոռութիւններին անհանայապեաններն անոր պաշտպան եղան: Ընթերցողին անհանոյ պէտք չէ ըլլայ, եթէ հստոեղս սյլեւայլ մատենագիրներէն Հռոմայ Քահանայապեաններուն վճիռները ժողվեմ եւ համառօտիւ աշքի տակ դնելու ըլլամ: Յիսուսեանները Պօղոս Գ. ին աշքին առջեւը, որն որ առաջինն եղաւ Ա. Իգնատիոսի կարգը հաստատելու, Աստուծոյ հոգւովը Եցուած մարդիկ կ'երեւային, որ ամէն երկրաւոր յոյսերէն հրաժարելով Յիսուսի Քրիստոսի նուիրուած էին՝ Աստուծոյ խօսքը քարոզելու, հիւանդաց ծառայելու, տղոց կրթութիւն տալու համար, ասանկ պատղաբեր դաշտ մըն էին, որ խօսքով եւ օրինակաւ իր պառուղները օրէ օր կը բազմացընէր¹:

Յուլիոս Գ. ին սիրելի որդիքն էին, որ աշխարհի ունայնութեանց հրաժարականը տալով, Աստուծոյ կը ծառայէին խոնարհութեան հոգւով, եւ բորբոքեալ եռանդով մը, որուն հետ վարդապետութիւնն եւ օրինակը միացեալ էր²:

Մարկեզոս Բ. որն որ մինակ քսանուերկու օր Քահանայապեա եղած էր, անմիջապէս Ա. Իգնատիոսին երկու Յիսուսեան խնդրեց՝ ասուածութային ծառոյն-նիւան մինին ծանր նիւները ժննելու, խորհուրդ դալու, և հաստատելու, եւ աս ալ աւելցուց Ա. Իգնատիոսին Դիուն ջանաւ մարդ հասցընելու, մեզի կ'իյնայ զանոնք գործածելը³:

Պօղոս Գ. Յիսուսեանները առաւել սիրոյ արժանի կը համարէր, իրենց՝ Յիսուսի Քրիստոսի նամբուն մէջ բանիւ եւ օրինակաւ յառաջանալու ազնուական փոյժելը տեսնելով, եւ կը հաստատէր թէ, աս ընկերութիւնը, փոքր սկիզբներէ յառաջ դալով, Աստուծոյ Եկեղեցւոյն պէս, մեծապէս ամեր

¹ Կոնդակ, Reg. Licet.

² Կոնդակ, Sacra Religionis.

³ Պարթով, Պատմ., Խոսք.

է, եւ ոչ միայն այնշափ աշխատութեանց մէջ չէ տկարացեր սցը օրէ որ աւելի պայծառ եւ աւելի մեծ երեւցեր է¹:

Պիոս Դ. Մաքսիմիլիանոս կայսեր գրած Համառօտազրին մէջ, կ'ըսէր, թէ Յիսուսեանք անմեղ՝ ու զրպարտուած են ուրիշներէն՝ իրենց բարի գործքերուն վրայ նախանձելով, եւ թէ՝ այսպիսի ամբաստանութիւններու մէջէն առաջուրնէ աւելի փառաւոր դուրս կ'ելլեն: Եւ ուրիշ Համառօտազրի² մը մէջ կը հաստատէ թէ, իրենց մասնաւոր շնորհըներ ընելու յօժար է, վասն զի՞ ինչպէս որ Յիսուսի անունը կը կրեն, ասանկ ալ բանիւ եւ գործքով եւ օրինակաւ կը ջանան իրեն նմանելու:

Պիոս Ե. ի առջեւը Յիսուսեանները, իրենց աստուածակալաւութեանը, բարի օրինակին, բարուց սրբութեանը, գրագիտութեան եւ սուրբ գրոց ուսման մէջ հմտութեանը համար այն առատ պաղոց մշակներն էին, որ ուղղափառ աշխարհի մէջ կ'երեւային, ինչպէս որ բարբարոսաց երկիրներու մէջ աստուածային բանին սերմանողներն էին. Եւ Աստուածապար, կ'ըսէր, որ ամէն տեղ մանաւանդ հերետիկոսաց քաղաքներու մէջ իրենց վարժարանները բացուէին³. Եւ ինք Քահանայապետը իրենց յանձնեց Ս. Պէտրոսի Ապաշխարութեան պաշտօնը:

Գրիգոր Ժ. որն որ Յիսուսեանց վրայ գրեթէ քսանուեօթը կոնդակներու եւ համառօտազիրներու մէջ կը խօսի, զիրենք անխօնջ մշակներ կը համարի Տիրովն այդւոյն⁴ մէջէն մոլորութիւնները խլելու. Յիսուսեանք՝ իր առջեւը դիւցազունք էին սատանային յանդգնութիւնը՝ անմեղութեամբ, վարդապետութեամբ, Խորհրդոց մատակարարութեամբ, վարուց օրինակաւ զսպելու⁵, թումբ մը մահմետականութեան եւ հերետիկոսութեան դէմ⁶. սիրելի որդիք՝ որոնք կէս մը իրենց տանը մէջ գոցուած՝ կրօնի եւ ուսման մէջ պատանեկաց կրթութիւն տալու, աւետարանական քարոզութեան եւ խորհրդոց մատակարարութեան կը զբաղին, մոլորէալները դարձընելովը եւ տկարները հաստատելով, եւ կէս մ'ալ աշխարհքիս երեսը ցրուած՝ վայրենիներուն երկիրները կը մտնեն զիրենք դարձընելու, անաւանոյ կեանք անցընող մարդիկը կը թթելու⁷: Քահանայապետը խօսքին վրայ գործն աւելցընելով իրենց տներ եւ վարժարաններ բացաւ բոլոր Եւրոպայի մէջ:

Ակքսոս Ե. զասոնք յարմար գործիքներ կը համարէր

¹ Պլուտագոյ, Պատոմ, Պազ. Դ. ի.:

² Ոյսուն սկզբն է. Etsi ex debito.

³ Կոնդակ. Innumerabili.

⁴ Համառօտազիր. Immensa pietas.

⁵ Համառօտազիր. Semper amavimus.

⁶ Համառօտազիր. Cum attenta.

⁷ Կոնդակ. Salvatoris.

կրօնը ծաղկեցընելու եւ մաքրելու¹. եւ երբ որ իրեն ըստեցաւ թէ, սմանք Գրիգոր ԺՊ.ի մահուանէն ետքը կը յուսպին Ընկերութիւնը անպատիժ չարչարելու, ինք հակառակ դարձաւ ու յայտնեց թէ իր ընթացքովը պիտի ցուցընէ թէ որչափ գութ ունի իրենց վրայ:

Գրիգոր ԺՊ. նորէն հաստատեց Ընկերութեան հիմնադրութիւնը, եւ սաստիկ խիստ պատիժներով արգելեց՝ որ ոչ ոք ուղղակի կամ անուղղակի իրենց գէմ հակառակի. ինչու որ՝ կ'ըսէ Քահանայապետը՝ Յիսուսի Ընկերութեան կրօնը, զորն որ նախախնամութիւնը աս առեններուս պահած էր, մինչեւ հիմա քաջութեամբ աշխատեցաւ, եւ գեռ անգագար կ'աշխատի, եւ մենք իրեն խռովութիւնն ու ախրութիւնը Եկեղեցւոյ ընդհանուր վեաս կը համարինք, ասոր ներհակ անոր խաղաղութիւնը եւ ամրողութիւնը նոյն իսկ Եկեղեցւոյ օգտին մեծապէս նպաստաւոր է: Ասոր համար է որ, մենք նոյն Ընկերութիւնը միշտ անկեզծ զթով սիրած ենք այնչափ առաստ պատուղներուն համար, որ Աստուծոյ Եկեղեցւոյն տուած է²:

Աղեմես Ը. հաճեցաւ նոյն Ընկերութիւնը առաքելական Ամոռաբն աջ բազուկը անուանել³: Պօղոս Ե. կ'ըսէ. թէ որչափ կը յառաջանայ Յիսուսի Ընկերութեան կրօնը յօդուա հաւատոյ, աստուածապաշտութեան եւ կրօնի, աղեկ կը ճանչնայ քրիստոնէական հասարակութիւնը⁴:

Գրիգոր ԺԵ. խիստ պայծառ Ընկերութիւն կը կոչէ, ուղղափառ անունը պաշտապանելուն, եւ հերետիկոսները յաղթահարելուն համար, եւ թէ որչափ զինք կը յարգենք՝ երկիրս ամէն գաւառներուն, եւ ապագայ դարերու պիտի ցուցընեն քրիստոնէական պետութեան երկու ախոյեանները Իդնատիս, եւ Քսաւերիս, որոնք որ մեզմէ Սուրբի անունով զարդարուեցան⁵:

Աւրբանոս Ը. եւ ինուօմիենատիս Ժ. կը գովեն գրեթէ նոյն խօսքերով իրենց՝ հոգւոց փրկութեան եռանդը, առ Աստուած եւ առ ընկերն ուերը, պատանեկաց կրթութեան մէջ հաւատարմութիւնը եւ ուղղութիւնը. առաջնորդ իրենց ձեռքը կը յանձնէ Լիւրիկեցւոց վարժարանը, եւ երկրորդը՝ իրենց առաքելութիւնները կը յառաջացընէ: Աղեմեսանդր Ե. իր մէկ սահմանագրութեանը մէջ անբառ գովեստ կու տայ, եւ կը ջանայ զիրենք Անետիկի հասարակապետութեան մէջ խոժելու, եւ կը յաջողցընէ: Կղեմէս Թ. հրապարակաւ կը յայտնէ թէ առաքելական հաճութեան մասնաւոր գրովը կը սիրէ Յի-

¹ Համառօտագիր. Coelestis.

² Կանդակ. Exponit nobis.

³ Առարեղ. Առան լընէ. Հա. Գ. առ. Անետու մէջ 332:

⁴ Հիմնադր. առաք. թղ.

⁵ Տաւել. Մատենի Կանդակ Ա. Ժ. առ. Տարած. Հաւ.

առւսի ընկերութիւնը, իբրեւ կրօնաւորաց կարգ մը, որ հռչակաւոր եղած է արտաքոյ կարգի բարեպաշտութեամբ, կրօնիւ, աստուածային ուսմանց եւ դրազիտութեան վարդապետութեամբ, անձին՝ եւ ընկերին փրկութեան գիտութեամբ զարդարուած անձինքներով, եւ միանդամայն մեծ անուն ստացած է առաքելական Ամեռին նկատմամբ ունեցած արգիւնքներով¹¹

Կը թողում յիշել կղեմէս ժ. եւ ժԱ. խոնովկ. ժԱ. ժԲ. ժԳ. Քահանայապետներուն եւ Աղեքսանդրի Ը.ին խօսքերը, որովհետեւ ասոնց գովեստներն ալ դրեթէ առջններուն ձեւովք կրկնելով՝ անհաճոյ կրնամ ըլլալ ընթերցողին, բայց յառաջ կը բերեմ վերջի ատեններու քանի մը Քահանայապետներու խօսքերը, որպէս զի՞ առևնուի թէ ինչպէս սուրբ Ամեռը հաւատատուն է իր գատաստանին մէջ։ Բենեդիկտոս ԺԳ. մտադրութեան արժանի կ'ընէ առաս պտուղները, զորոնք Յիսուսի յարդոյ ընկերութիւնը յառաջ կը բերէ աշխարհքիս ամէն կողմը վարդապետութեամբ, բանիւ, օրինակաւ եւ եռանդեամբ՝ որով հաւատացեալները կը շարժէ բարեպաշտական եւ փրկարար գործքերու ի յիշատակ Յիսուսի քրիստոսի, եւ զիրենք կը գովէ, եւ իր մասնաւոր սէրը երենց վրայ կը յայտնէ²։ Բենեդիկտոս ԺԳ. մեծ գովեստով կը խօսի Յիսուսեանց վրայ առ նուազն տասը կոնդակներու մէջ։ Կոնդակի մը մէջ որուն սկիզբն է Հոյտիու³, կ'ըսէ թէ, հոտ անոյշ են ի Քրիստոս, եւ ամէն տեղ ալ նոյնպէս կը համարուին։ Աւրիշ կոնդակի մը մէջ, որ կը սկսի Համարուն⁴, Յայտնի բան է, եւ ամէնքը կը ճանչնան, կ'ըսէ, թէ ինչպէս Յիսուսի Ընկերութեան՝ առ այս սուրբ Ամեռոս ամենէն հաւատարիմ կրօնը, իբրեւ փառք համարած է, եւ հիմա ալ իբաւամբ փառք կը համարի, իբրեւ ազնուական մայր մը, այնչափ բազմաթիւ կրօնաւորներ ունենալուն վրայ, որ թէ քրիստոնէական առաքինութեամբ, թէ որպիսի եւ իցէ հրահանդաց պայծառութեամբ, թէ դրազիտութեան բազմատեսակ հմառաթեամբ, եւ թէ հաւատացելոց յափառեական փրկութեան եռանդովք շատ երեւելի եղած են։

Աերջապէս կղեմէս ԺԳ. տեսնելով որ երկրիս իշխանութիւնները Առլիթերեան փիլիսոփայութեամբ տոգորուած երդմամբ միաբանած էին Ընկերութիւնը կործանելու, յանձն առաւ ամենայն եռանդմամբ զանիկա պաշտպանելու։ Սպանիայի թագաւորին այս ազգու խօսքերը զրեց։ Առաջի Աստուծոյ եւ մարդկան, կը զրուցենք որ բոլորովին անմեղ է Ընկերութեան մարմինը, հիմնագրութիւնը, եւ հոգին, եւ չեթէ միայն անմեղ, այլ նաեւ թէ բարեպաշտոն, թէ օգտա-

¹ Հիմնադր. Ընկ. Յիսուսի առաք. Թուղթք։

² Հիմնադր. Ը. Յ. Թուղթք. առաք.

³ Praeclaris.

⁴ Constantem.

կար եւ թէ սուրբ է իր նպատակին, իր օրէնքներուն եւ իր սկզբունքներուն մէջ. եւ որչափ որ ալ ասոր հակառակը ցուցընելու ջանացած ըլլան իր թշնամիները, ուրիշ բան ձեռք շկրցան ձգել, բայց եթէ անարգութիւն ու սոսկում մը ստութեանց եւ հակառակախօսութեանց վրայ, որոնցմավ կը կարծին հաստատել իրենց սուտ յառաջադրութիւնը։ Ասոր վրայ յորդորեց նոյն թագաւորութեան մէջ թորէնիանի մեծանուն կարդինալ նուիրակը որ փոյթ տանի նախապաշարեալ անձինքը լուսաւորելու Ընկերութեան դէմ եղած նենդութիւններուն եւ չարախօսութիւններուն վրայ եւ ինք Քահանայապետը ջանաց որ Քասթիլիայի վերին խորհրդարանը դահճի մը ձեռքով այրել տայ Խորհրդականութիւնները, որ Յիսուսեանց դէմ թշնամանքներով եւ զրապարտութիւններով լի էր։ Գրեց քանուեօթը Համառօտագիր քրիստոնէութեան այլ եւ այլ կողմերը՝ Գաղղիայի, Փորթուկալի, Սպանիայի, Լեհաստանի թագաւորներու, եպիսկոպոսներու եւ արքեպիսկոպոսներու, որպէս զի յայտնէ Ընկերութեան դէմ հիւսուած դաւակցութիւնը։ Վերջապէս Քրիստոսի Փոխանորդը հանդիսական սահմանադրութեամբ մը՝ բռվանդակ Եկեղեցւոյ խօսելով՝ Նորէն հաստատեց Յիսուսի Ընկերութեան հիմնադրութիւնը, եւ հրատարակեց իրենց անմեղութիւնը։ Արդ՝ այս ամէն եւ ասոնցմէ զատ բազմաթիւ վկայութիւններէն ետքը, զորոնք որ հռոմէական Կոնդակաց մատենէն կրնայի յառաջ բերել ի նպաստ Յիսուսեանց, կը հարցընեմ Ընթերցողին, բաւական որ ուղղափառ ըլլայ. հաւատալի բան է, որ Յիսուսի Ընկերութիւնը այնպէս յանցաւոր ըլլայ, ինչպէս որ իր թշնամիները կը հաճին նկարագրելու։ Ուրեմն Սուրբ Գահն՝ առաքելական ամժոռը, չէ թէ միայն զմեզ լուսաւորած չէ, Յիսուսեաններէն եկած վտանգները տեսնելու, եւ զգուշանալու. հապա յայտնապէս զմեզ մոլորութեան մէջ ձգած է գովելով, յառաջացընելով, յանձնելով եւ հաստատելով նոյն Ընկերութեան գործքերը։ Եւ ասիկա չէ թէ գաղտնի, կամ Համառօտագիրներով ըրած է, որոնք որ, ըսեմ այսպէս, Յիսուսի Քրիստոսի Փոխանորդին առանձնական ձայնն են, այլ կոնդակով եւ սահմանադրութիւններով, որոնք իր հանդիսաւոր ձայններն են, եւ ասոնցմով հաւատացելոց կը խօսի, կ'առաջնորդէ, ու կ'ուսուցանէ։ Դարձեալ ասով չէ թէ մինակ Գահհանայապետ մը, հապա ամէնքն ալ որ Առատիկան նստան, նոյն դաւաճանութեան դաւակիցն եղած կ'ըլլան։ Յիսուսեանց բարդյականը ապականած է, հաւատորնին արատաւոր է, երիտասարդաց գայթակղութիւն են, աւելորդապաշտութիւններու տածող են, արքունեաց թշնամի, հասարակութեան ժանտախտ են. այսուամենայնիւ Սուրբ Գահը կը գովէ իրենց վարդապետութիւնը, իմաստութիւնը, սուրբ գրոց հմտութիւնը, վարդերնուն որը-

բութիւնը, օրինակներնուն բարութիւնը, անկեղծ սէրերնին առատ պառաղներն, որ ամէն տեսակ սուրբ դործքերով ընծացեցին: Կրնայ ուղղափառ մը համոզութիւն, որ Գետրոսի Գահը այսպէս զմեզ խարելու համար դրուած ըլլայ: Ան առենք հարկ էր Յիսուսի այն վեհափառ Գահն ալ դատապարաել, ինչպէս կ'ընեն բողոքականները, բայց կը յուսամ որ իմ ընթերցողս այսպիսի այլանդակութեան չիհասնիր:

Գ Լ Ա Խ Խ Ե .

Քրիստոնէական օրէնք:

Ա. Քրիստոնէից օրէնքը անկարեցի է: — Բ. Տիսուր եւ Խոնձրութեամբ է՛ կեռնք անցընելու կը պարտաւորէ: — Գ. Ո՞վ կ'ընոյ տոնիլ այնշափ բազմութեան օրէնքներու, արգելքներու եւ ոյլն:

Հաւատըք, կ'ըսեն ոմանք, թռող ըլլայ պարտաւորիւ. եթէ մէկը Յայտնութեան ճշմարտութիւնը կը ցուցընէ, ես գէմ դնելու բան մը չունիմ. բոլոր իմ դժուարութիւնս օրինաց վրայ է: Ինչու որ՝ եթէ կարող եմ մէկանց երկու հարիւր խորհուրդներու հաւատալ, սակայն չեմ կարող նոյն դիւրութեամբ քանի մը պատուիրաններ պահել: Աս ըսելով չեն տեսներ հակառակախօսութիւնը, որուն մէջ կ'իյնան. ինչու որ՝ եթէ հաւատքը կ'ընդունին վասն զի յայտնուած է, ան առեն պատճառ մը չկայ օրէնքը մերժելու, որն որ նոյն եղանակաւ յայտնուած է: Բայց ասիկա մէկ զի ձգելով՝ օրէնքը պահելու բոլոր դժուարութիւննին ուստի կը ծնանի: Անկից՝ որ անկարելի կը համարին տեսնելով մեր տկարութիւնը, փորձութիւնները, եւ հրապուրանկները, որոնց մէջ անդադար կ'ապրինք. որովհետեւ ի հարկէ բոլոր կեանքերնիս անձկութիւններու, տաղակութիւններու, տիրութիւններու մէջ պէտք ենք անցընել, եւ որովհետեւ խելք կորսընցընելու բան է, եթէ մինակ ճանչնալ ուղենք այն ամէն պարտաւորութիւնները, օրէնքները, հրամանափիրները, որ մեզի կը վերաբերին: Ասոր համար՝ ինչպէս որ առ անկարելին ոչ ոք կը պարտաւորի, այսպէս իրենք զիրենք ազատ կը համարին նոյները պահելու: Բայց թէ խիստ շուտով առ հետեւութիւնը հանած չեն, հիմա կը տեսնես:

Ա. Քէւառնէից օրէնքը անխրելի է: Աս խօսքը նախ առաջին հնարեց Աւերրոէ արարացին. Օրէնք Քէւառնէից, ուրինաւ անհնարաւորոց, արգ՝ ասիկա տպաւորութիւն մ'ընելու չէր ուղղափառի մը, որ մահմետական մը դատաւոր կ'առնուի օրինաց վրայ, անոր վճիռները կ'ընդունի եւ անոր հետ մի եւ նոյն բներանը կը բանեցընէ: Բայց առ խորհրդածութիւնը մէկ զի ձգելով, այլանդակ բան մը չ'երեւար քեզի իրրեւոկիզը մը գնել այն նախաղ առութիւնը, զորն որ Յիսուս Քրիստու:

առ յայտնի խօսքերով դատապարտած է։ Ինք յայտնի կը գրուցէ, թէ իր լուծ՝ + աշր լուծ՝ հնա է, եւ իր բեռը՝ ներիւ բեր հնա է, ու լուծ՝ իմ՝ + աշր է եւ բեռն իմ փոքրունիւն։ Եւ Յովհաննէս առաքեալ կը սորվեցընէ թէ, Անոր պատուիրանները չուր չնե, ու Պատուիրանն առա չնե ինչ ծանունիւն։ Յիսուս Քրիստոս քիչ մը գրած օրէնքը պէտք էր ճանչնալ եւ մեր կարողութիւնը, որ ունէինք զանիկա պահելու. եւ եթէ, այսու ամենայնիւ կը սորվեցընէ թէ, դժուարին չէ, ո՞վ կը համարձակի զինք սուտ հանելու եւ իրեն հակառակ խօսելու։

Մանաւանդ որ՝ եթէ իր օրէնքը անկարելի ըլլար նէ, պէտք էր ըսել թէ Յիսուս Քրիստոս մարդկան հետ բռնաւորի պէտք վարուած է։ Ուրեմն Յիսուս Քրիստոս ճշմարիտ օրէնսդիրը այսպիսի սի հայՀոյութեամբ լի ենթագրութեան մէջ՝ այնպիսի օրէնք մը հրամայած է, որուն պահպանութիւնը անկարելի է. բաւական չէ, այս օրէնքին վրայ ամենէն զարհուրելի վճիռն ալ աւելցուցած է, այսինքն է՝ վերջին վախճանէն զրկումը միայն առիկա՝ չէ թէ միայն Աստուծոյ բարութեան, զժութեան, ողորմութեան, հապա նաեւ իր ճշմարտութեանը, արդարութեանը, սրբութեանը, եւ մինչեւ իր իմաստութեանը ուղղակի հակառակ է։ Երկրաւոր իշխան մը եթէ անկարելի բան մը հրամայէ, եւ ետքը չկատարողը պատժելու ըլլայ, դաժան եւ անիրաւ հրեշ մը կը համարուի. Աստուծ Բնչ պիտ'որ ըստի, եթէ ասկից շատ աւելին ընելու ըլլայ։ Ո՞վ կրնայ ուրեմն այնշափ յանդդնիլ զլսատուած թշնամանելու կրկնելով այն ճշմարտապէս մահմետական զրոյցը Աստուծոյ շընչեց անկարելի է։

Այսու ամենայնիւ օրպէս զի շուտ մը այսպէս մօտանց զէնք զէնքի եկած չըլլանիք քրիստոնէական օրէնքը անկարելի զըուցողներու հետ, քիչ մ'ատեն կ'ուզեմ ասոնց հետ խօսքի մտնել։ Համարէ թէ, Աստուծ՝ զմարդ ստեղծելու ատեն զքեզ խորհուրդի կանչած ըլլայ մարդուն տալու օրէնքը քու քննութեանդ տակ ձգելու համար, եւ ըսէ քեզի. Բնչ կը կարծես, պատշաճ բա՞ն մըն է, որ աս ստեղծած մարդս, ինձմէ դուրս ուրիշ Աստուծ մ'ունենայ. որ կարող ըլլայ, օրինակի համար, պաշտել արեւը, լուսինը, աստղները, տունկերը, կենդանիները, կամ նաեւ ստուանաները, չէ նէ կը պարտաւորի մինակ զիօ պաշտել։ Քու պատասխանդ անտարակոյս պիտ'որ ըլլար. Աչ, ոչ, Տէր, քեզմէ զատ՝ ուրիշ Աստուծ չկայ, քեզի միայն մարդկան երկրապատութիւններն ու յարդութիւնները կը վայելին։ — Պատշաճ կ'երեւայ քեզի, որ ամեն մարդ իմ անունս արբեցողներու, խաղացողներու, բարկացողներու, ամեն ամբարիշաններու կատակն ըլլայ, եւ այն ամեն անուններն որ կան երկրիս վրայ, մէկ դի ձգուելով, իմ անունս մինակ ամեն փառած լեզուներու նպատակը ըլլայ։ Զէ

սառուդիւ, պիտ'որ պատասխանէիր, քու մեծ անունդ եւ ոչ
իսկ պարագ տեղ պէտք է առնուի: Ծա՛տ աղէկ, ես քեզի
պիտ'որ տամ, կ'ըսէ Աստուած, ամէն ժամանակ եւ ամէն եր-
կիր, որովէս զի՞ ժամանակի մէջ միտ դնես քու զբաղմունքնե-
րուդ, քու շահիդ եւ նաեւ քու զբօսանքներուդ, եւ երկրի
վրայ՝ հաստատես քու բնակութիւնդ, բայց դուն պիտի զա-
նան արդեօք շարթուան մէջ օրուան մը քանի մը ժամերը
ինձի ընծայելու, եւ պիտի զլանան նաեւ ինձի յարգութեան
ցոյց մը տալու քաղքիդ անկեան մը մէջ, ուր որ ինձի ընա-
կութեան տեղ պիտի ընտրեմ: Ի՞նչ կ'ըսէս Տէր. առները
պէտք են սաւրը պահուիլ, եւ սուրը տաճարները պէտք են
յարգուիլ: Արդ՝ աս ալ կը հարցընեմ քեզի. պատշաճ է, որ
մարդիկ ամենեւին բանի տեղ չդնե՛ զանոնք, որ զիրենք
ծնան, այնչափ տարիներով պահէցին, սնուցին, եւ կրթեցին:
Տէր Աստուած, ասիկա վազրի մը գործք կ'ըլլար. չէ, չէ,
ցորշափ որ երկրիս մէկ մնացորդն ալ զեռ կեցած է, հայրն
ալ պէտք է պատուաի մայրն ալ: Պատշաճ է որ մարդիկ մէկ
մէկու նենդութիւն ընեն, գարան գործեն, իրարու վրայ յար-
ձակին, իրար սպաննեն, այնովէս որ՝ ալ ապահովութիւն
չգտանուի մարդկային ընկերութեան մէջ: Պատասխան կու տայիր
թէ, լաւ եր չգոյանալ քան թէ այսպիսի անձկութեամբ լի
դոհութիւն մ'ունենալ: Ուրեմն մի սպաններ: Պէտք են մար-
դիկ անասուններէն ալ գէշ ամէն պղծութեան մէջ թաթ-
խուիլ, փոփոխակի մէկը մէկալին կնոջը եւ քրոջը գարան գոր-
ծել, եւ զաւակնին աշխարհ՝ պէտք են գալ առանց ընտանիք
մը գտնուելու, որ զանոնք սնուցանէ: Ասիկա զմարդիկ անաս-
նոյ կը դարձընէ: Ուրեմն մի շնար: Մարդիկ գազաններու պէս
անտառներու մէջ յափշտակութեամբ պէտք են ապրիլ, եւ,
ամէն սեփականութիւն վերցուելով, մինակ անովլ պիտի կե-
րակրին ինչ որ երկիրս կը բուցընէ: Աս ալ չէ. ոչ ուրի-
շին բանը պէտք է գողնայ: Աերիապէս՝ բաւական է արտա-
քին բարութիւնը, որն որ սրաին ազատութիւն կու տայ իր
ամէն անկարգ յօժարութիւնները կատարելու: Ո՛հ Տէր, քու
աչքերդ խիստ մաքուր են, քու օրէնքդ անբիծ պէտք է ըլլայ:
Աճուէ ուրեմն որ մարդիկ, ոչ ուրիշին կնոջը եւ ոչ ալ ուրի-
շին ունեցածին ցանկան: Անգամ մ'որ աս կը հաստատուի,
բոլոր օրէնքը հաստատուած կ'ըլլայ, որ զանիկա անկարելի կը
կոչես:

Սառուդիւ՝ քրիստոնէական օրէնքը անկարելի է ըստզնե-
րէն եւ ոչ մէկը երբեք կարող պիտ'որ ըլլայ իր պատուիրան-
ներէն մէկուն մէջ բան մը գտնել: որ բոլորովին բանաւոր եւ
նոյն իսկ ընութեան համաձայն չըլլայ: Ի՞նչպէս ուրեմն՝ կրնայ
անկարելի համարուիլ ան բանը, որն որ նոյն իսկ մարդուն
ընութիւնը կը խնդրէ: Աս մինակ կը մնար մէկու մը ըսել թէ,
անկարելի է մարդուն վարուիլ իր բանաւորութեամբը. բայց

ասիկայ նոյն է՝ թէ բաէր, որ թռչունները չեն կրնար թռչողները՝ վասնզի վասնզի թէ ու ունին, եղջերունները չեն կրնար վազել՝ վասնզի արագընթաց են, մարդ՝ ոչ կրնայ խօսիլ եւ ոչ լսել, վասնզի լեզու եւ ականջ ունի: Ուրիշ բան մը պէտք է հնարել վասնզի ասիկա շանցնիր:

Կրնայ մէկը խորհրդածել թէ դաւն քու պատասխանդ աստուածային պատուիրաններուն վրայ կ'ամփոփես, բայց քրիստոնէական օրէնքը շատ ընդարձակ կը տարածի . . . այնչափ ուրիշ բաններ ալ կը պարունակէ . . . : Ես ալ կ'ըսէմ թէ, իմ պատասխանս պատուիրաններուն վրայ ամփոփած եմ վասն զի երրեք չհանդիպեցայ մէկու մը որ պատրաստ ըլլայ պատուիրանները պահէլու, եւ տրանժայ մնացածներուն վրայ՝ Ով որ գէմ խօսելու բան մ'ունի, պատուիրաններուն՝ եւ գլխաւորաբար վեցերորդին ու եօթններորդին գէմ է:

Եւ իրաւցընէ՝ Յիսուս Քրիստոս ի՞նչ խիստ ու դժուարին բան աւելցուցած է: Յիսուս՝ աշխարհք բերած նոր վարդապետութիւններովը աստուածային պատուիրաններուն պահպանութիւնն աւելի դիւրընցուց: Աստուծոյ աւելի եւս հապատակելու համար խիստ օգտակար է զինք աղեկ ճանչնալը, իր գերազոյն եռութեանը, իր բարութեանը, իր իմաստութեանը, իր կարողութեանը, իր մնծվայելութեանը, իր բարերարութեանը, եւ ամենազութ սիրոյն, որ մեր վրայ ունի, յատակ գաղափար մ'ունենալը: Իր աւելի պայծառ ծանօթութիւնը մեր մոտաց կը յաղթէ, ինչպէս որ սրտերնիս ալ բոլորովին կը յափշտակէ: Սրդ՝ Յիսուս գերազոյն օրէնտիրը՝ զմեզ զարմանալի եղանակաւ աս ամէն ծշմարտութիւններու մէջ լուսաւորեց, եւ զամէնըն ալ իր ճոխութեամբն անտարակուսելի ընելով, մեր կամքին մեծ մզում մը տուաւ:

Բայց՝ նոր պարտաւորութիւններ ալ չաւելցուց, ինչպէս են Սուրբ Խորհուրդները, Պատարագը, Եկեղեցական օրէնքները: Ստոյդ է. բայց ասոնք այնպիսի պարտաւորութիւններ են, որ միշտ կը դիւրընցըննեն նախնական օրէնքներուն, այսինքն է՝ պատուիրաններուն պահպանութիւնը: Համարէ թէ, երկու տարրեր ծառաններու պարտք դրուած ըլլայ որոշուած քաղաք մը երթալու հրամանագիր մը տանելու համար՝ եւ մէկուն մինակ հրաման տրուած ըլլայ, իսկ մէկալին աւելի դիւրութեան համար՝ նաեւ երկաթուղիներ, չոգեննաւեր եւ տուրհանդակներ ընծայուած ըլլան: Աթէ ասեռոքինը տրանժելու ըլլայ որ այնչափ ճամբորդութեան միջոցները իր վրայ բեռ մըն են, աս ծառան խելքը թռչուցած չ'ըրեւար քեզի: Եղյնը կը հանդիպի մեր դիպուածին մէջ: Մեզի աստուածային պատուիրաններուն զօրութեամբը՝ պարտք դրուած է զԱստուած պալտել, զինք իրրեւ տէր ճանչնալ, զինք երր վշտացուցած ենք՝ հաշտեցնել, եւ զինք ամէն բանեն վեր սիրել. արդ Յիսուս Քրիստոսի ըրածն ի՞նչ է: Մեզի ամէն միջոցներն առ-

շեւնիս կը դնէ նոյն պատուիրանները դիւրացընելու համար : Զինք վայելլապէս պաշտելու համար՝ կ'ըսէ քեզի, ներկայ դանուէ Պատարագի զոհին որն որ Աստուծոյ ընծայելի պաշտաման ամենէն մեծ գործքն է : Զինք՝ առահովութեամբ հաշտեցընելու, եւ միշտ անսառյդ շնեալու համար, թէ արդեօք ըրած հատուցմունքներդ իրեն համելի են թէ չէ, դնակ'ըսէ Ապաշխարութեան ատենին մերձեցիր : Գու սէրդ իրեն յայտնելու համար զինք Սուրբ Հաղորդութեան մէջ ընդունէ, կ'ըսէ : Բնական ու Աստուածային օրէնքը կը պարտաւորէ զքեզ ժամանակիդ մէկ մասը՝ եւ պատշաճաւոր եղանակաւ Աստուծոյ ընծայելու, ահաւասիկ Յիսուս Քրիստոս զքեզ ամէն գործնական տարակոյաներէն կ'ազատէ, քեզի կը զրուցէ, որ թէ մէկը եւ թէ մէկալն այսպէս ընես : Ընծայելու օրդ ըլլայ կիրակին, իսկ եղանակը՝ Եկեղեցւոյ մէջ պատարագին, աղօթքներու, եւ վարդապետութեան բանին մասնակից ըլլալ, զորն որ ես կ'ըսէ Եկեղեցւոյ թռողուցի : Չես տեսներ, թէ որչափ աս եւ ասոր նման կարգադրութիւններով դիւրինցուցեր է քեզի հին պատուիրանները : Ի՞նչու ուրեմն կը տրանզիս անոր, որուն համար պարտական էիր սրտանց շնորհակալութիւն ընել : Թեւերը ծանրութիւն մ'ունին, բայց թռոշնոյ արգելք չեն ըլլար թռոշելու . անիւները ծանրութիւն ունին, բայց վերցնուր զանոնք կառքէն եւ կը տեսնես թէ օգուտ կ'ունենան : Ծանր են նաեւ առազաստներն եւ զեկը, բայց նաւին արգելք չեն : Նոյնն ըսէ եւ Յիսուսի Քրիստոսի հրամաններուն համար ալ : Ասոնք ալ՝ անտարակոյս ծանրութիւն մ'ունին, բայց այնպիսի ծանրութիւն որ բեռ չեն ըլլար, հապա աւելի եւս աստուածային պատուիրաններուն ընթացքը կը չուտցընեն :

Բայց՝ պիտ'որ ըսես, Յիսուս Քրիստոս աւելի կատարելագոյն բաներ ալ աւելցուց, որոնք խիստ ծանր են, եթէ չես ուզեր, անկարելի անուանել : Եւ ես ալ քեզի նորէն կը զրուցեմ, թէ ասոր մէջն ալ շատ կը խարուիս : Աւելցուց այն կատարելագոյն բաներ, բայց ասոնց համար դժուարութիւններն ալ չիշատցուց : Եւ ասիկա շատ պատճառներու համար : Նախ՝ որ կատարելագոյններով՝ մեզի նուազ կատարեաներուն մէջ շատ մրցութիւնները թեթեւցուց : Օրինակի համար՝ Խնք շատացաւ մեր թշնամիներուն վրէժինդրութիւն չընելովը՝ հապա ուզեց որ անոնց բարիք ալ ընենք : Անտարակոյս աս գործքը իր դժուարութիւնն ունի, բայց՝ աւելի հակառակութիւն կը կրէ սիրոը, որ չկրնար ատել իր թշնամին, եւ ոչ ալ կ'ուզէ սիրել : Շատ դիւրին է թշնամոյն բոլորովին ներելը եւ զննքը ի շնորհս ընդունիլը, քան թէ պահել այն հակառակութիւնները առանց թղյլ տալու որ ատելութեան անցնին : Նոյնպէս՝ Յիսուս Քրիստոս մինչեւ սրտի անկարդ բաղմանքներն ալ կ'արգելէ : Ո՞չ, ինչ խիստ

բան է, կ'աղաղակես. պէտք էիր ըսել. ինչպէս կատարեալ է. եւ ստուդի դժուարին ալ չէ. ինչու որ՝ շատ դիւրին է մարդու իր սրտեն առաջին բաղձանքները հեռացընել. քան թէ նպյները բորբոքելն ետքը ետ կենալ: Առջի գեղքին մէջ հազիւ սկսած փորձութեան մը պէտք է յաղթել է, երկրորդ գեղքին մէջ այնպիսի փորձութեան մը պէտք է յաղթել, որն որ հոգւոյն վրայ արդէն շատ զօրացեր է, եւ դուցէ նաև զգայարակներն ալ շարեաց դործակից ունի: Աւելի դժուարին է թշնամոյ մը հետ կռուիլ, որ մէկ ոտքը արդէն բերդին մէջ դրած է, քան թէ՛ երբ որ դեռ բոլորովին բերդէն դուրսն է: Ինչ որ առ երկու օրինակներուն վրայ ըստեցաւ, դռն նոյնը ամեն նման գեղքերու վրայ իմացիր: Առջի աեսութեամբ Յիսուսին հրամայած բաները դժուարին կ'երեւան, բայց դործնականին մէջ ամենէն յարմար միջոցներն են աւելի եւս մեծագոյն կատարելու թէ եամբ նոյն իսկ բնական պատուիրաններուն գործադրութեանը հասնելու: Աղէկ շինանշնար մարդու սիրութ, ով որ շիրնար իմանալ թէ որչափ աւելի դիւրին է աեսակ մը առարկաններէն բոլորովին ետ կենալը, քան թէ շափով գործածելը. բայց Յիսուս որ զանիկա ատեղծեր էր եւ անոր հիւանդութիւնները կը ճանշնար, անսահման իմաստութեամբ ճար մը հոգաց, երբ որ եկաւ զանիկա նորոգելու:

Բաց ասկից՝ եթէ օրէնք տալ համեցաւ նէ, զանիկա պահելու շնորհքն ալ տուաւ: Աշխարհք մինակ դժուարութիւնները կը տեսնէ, եւ կը վհատի, կը շփոթի, կ'աղաղակէ. բայց շիտեամներ գաղտնի զօրութիւնը, զորն որ Յիսուսի շնորհքը կու տայ անսնց, որոնց իր օրէնքը տուած է: Շնորհքը զգայարանաց տակ չ'կյանար, եւ ով որ ամեն բան զգայարանքներով շափել սորված է, եւ ոչ իսկ շնորհքին աղդած զօրութեան նշմարանքը կը տեսնէ: Այսու ամենայնիւ իրն ասանկ է: Շնորհքը միտքը կը լուսաւորէ, եւ զարմանալի կերպով կը ճանշցընէ թէ, որչափ մարդուն աղէկ է հրամայուած բանը կատարելը: Կը ճանշցընէ հրամայուած առարկան բաղձալի կերպարանքով մը, յարգելի կ'երեւցընէ նոր պատճառներով, որ անոր բարութեանը ցոյցերն են, եւ հետեւապէս հոգին՝ անոր հպատակելու սուրբ քաղցրութեամբ մը կիբքերուն զօրութիւնը կը կոտրէ, բնական ակարութիւնը կը զօրացընէ, եւ սիրութ փոխելով, չփրաղէն՝ սիրող կ'ընէ, ցուրտէն ու անտարբերէն՝ եռանդնոտ եւ պատրաստական՝ օրինաց պահպանութեան: Ոմանց՝ առ ներքին կամաց փոփոխութիւնները անիմանալի խորհուրդներ կ'երեւան. բայց այսպիսիններուն ինչ պէտք է ըսել: Միթէ, անիմանալի ըլլալնուն համար, ճշմարիս պէտք չեն ըլլալ: Միթէ, անոնք ալ, որ ասոր փորձն առած են, պէտք չեն ճանշնար, վասն զի՞ շատերը չեն ուղեր դիւնալ: Աւելցուր շնորհաց վրայ սէրն ալ, զորն որ կը ճանանի առ Յիսուս Քրիստոս: Աէրը զօրութիւն

մունի ան դորձքերուն վրայէն դժուարութիւնը վերցընելու, սրոնք նոյն սիրոյն զօրութեամբն ի գործ կը դրուին: Ասիկայ բնական սիրոյ վրայ ալ կը տեսնուի: Ի՞նչ է պատճառը, որ մեկը կ'ելլէ բնակութենէ դուրս կ'երթայ, անապաներու մէջ, լեռներու վրայ, սասատիկ արեւի եւ անձրեւի տակ ամբողջ օրեր անցընելու: Արսորդութեան սէրն է: Ի՞նչ է պատճառը որ ուրիշ մը ըզեզը կը չորցընէ եւ ողին կը սպառէ գիշեր ցորեկ դրբառան փոշիներուն մէջ: Աւրը, որ ունի գիտութեան: Ի՞նչ է պատճառը, որ կին մը երկայն գիշերներ անընդհատ եւ միշտ անկողնոյ մը քով կ'անցընէ, կը հիւծի: Հիւանդ երկանը կամ զաւկին սէրն է, որ իրեն ծանրութիւն մը զգալ չխտար: Այսպէս փառաց սէրը կը թեթեւցընէ զինուորի մը զինուորութեան շարակրութիւնները. շահու սէրը՝ վաճառականի մը երկայն նաւագնացութեան տաղտկութիւնը, եւ այն: Խակ Յիսուսի քրիստոսի սէրը, որ այնպէս եռանդուն, այնպէս մաքուր, եւ այնպէս բորբոքալ է, ամենեւն զօրութիւն մը պիտի շունենայ երր որ սրտի մը վրայ սկսի տիրել: Կարող պիտ'որ չըլլայ քրիստոնէական օրինաց պահպանութեանը յօժարեցընելու: Ընթերցող, ազէկ գիտեմ որ եթէ Աստուծոյ բաներուն վրայ տեղեկութիւն մը ունեցողներէն չես նէ, կարող չես գիւրաւ ըմբռնել այն զօրութիւնը եւ այն ազդեցութիւնը, որ ունի այս երկնաւոր սէրը, բայց՝ ապահով եղիր, որ ոյս զօրութիւնն ունի, ինչու որ եթէ կարող եղաւ մինչեւ մարտիրոսները իրենց տանջանքներնուն մէջ, անապատականներն ու կուսանքները առանձնութեան զարհուրանաց եւ վանքերու անձկութեան մէջ ուրախութեարի ընել, չիկրնար ուրացուիլ, որ ստուգիւ աստուածային զօրութիւն մը չունենայ: Դուն կ'ուրանաս, բայց քուամէն ուրանալներդ երբեք չեն կրնար եղծանել անձամբ փորձն առնողներուն վկայութիւնը եւ գործքը:

Եւ եթէ շնորհաց եւ աստուածային սիրոյ զօրութիւնն այսպէս չէ նէ, մեկնէ ինծի, ինչպէս այնչափ՝ իրենց մոլութիւններուն մէջ փառած հեթանոսները կարող եղան քիչ ժամանակի մէջ այնչափ զզուում ունենալ իրենց կենաց վրայ եւ այնչափ հաճութիւն քրիստոնէական օրինաց պահպանութեան մէջ գտնել: Այն կուսապաշաններն ալ, նոյն խառնուածքով մարդիկ էին ինչպէս մենք, ունեին մեր ամէն զդացմունքները, յօժարութիւնները, տկարութիւնները, կիրքերը: Աւրեմն թէ որ անոնք այսպիսի տարրեր տրամադրութեանց մէջ գտնուեցան նէ, հարկ է որ աս փօփօխութեան պատճառ մ'ալ եղած ըլլայ: Մեկնէ նաև թէ ինչպէս հիմա ալ այնչափներ գոհութեամբ կ'ապրին նոյն օրէնքին տակ, որ ումանց այնչափ գժուարին կ'երեւայ: Նաև անոնք, որ ծազուհամար ջերմեռանդ կ'անուանուին, ու մարմին ունին ինչպէս մարմինն է: Անոնք ալ կիրքեր ունին, անոնք ալ աշխար-

Հի խարեւծեանց մէջ կ'ասպրին, այսու ամենայնիւ ոյն չափազանց գժուարութիւնները չեն զգար: Բայց՝ աս ամեն բանեն աւելի, աշխարհիս վրայ կան անձինք, որոնք ժամանակ մը կը կարծէին թէ քրիստոնէական օրինաց չեն կրնար հպատակիլ, բայց ետքէն իրենց վրայ բռնութիւն մ'ընելով՝ հիմա չէ թէ միայն նոյն խիստ գժուարութիւնները չեն տեսներ, հապա նաեւ իրենց իրենց վրայ կը խնտան, որ առեն մը ասանկ կը համարէին, եւ Ա. Օգոստինոսի հետ կը զբուցեն թէ ուրախութիւն կը զւան ան բանէն զրկուած ըլլալնուն, որմէ երբեմն չեին կրնար եւ կենալ: Ի՞նչպէս կը մեկնես աս ամեն գործքերը եթէ չես ճանչնար շնորհաց եւ Աստուծոյ սիրոյն զօրութիւնը: Ստոյգ է ուրեմն, որ Աստուած կարող է ամեն գժուարութիւնները հարթել, եւ թէ նաեւ քրիստոնէական օրէնքն ամենեւին անկարելի բան չէ:

Բ. Թէ քրիստոնէական օրէնքը բոլորովին անկարելի ալ չէ նէ, գոնէ չես կրնար ուրանալ, կ'ըսեն, որ ով որ զանիկայ կ'ուզէ դաւանիլ, Նեղորդութեամբ, Դաշտութեամբ, Ետիւրութեամբ լի Խոն+ և անցնելու և դաշտութեամբ իւրաքանչիւր Ետիւրութեամբ լի Երեսութեամց Ազ: Արդ՝ ոսոր ո՞չ ինո՞յ Երեխւ— Ընթերցնող, քիչ մ'ատեն ենթադրէ, որ ասոր տալու պատախան չունենամ, եւ թէ ըստաներդ՝ ամենն ալ շնորհեմ. ասկից ի՞նչ կ'ուզես հետեւցընել: Եթէ Աստուած օրէնք մը տուած ըլլար, որ զմեզ քիչ մը նեզացընէր. այսու ամենայնիւ անպատճառ պէտք էինք հպատակիլ: Քրիստոնէութիւնը յայտնապէս Աստուծմէ դրուած է, անոր գործքն է, անոր յայտնութիւնն է. Աստուած՝ իր արարածներուն վրայ լիուլի իրաւունք ունի, ունի նաեւ անբաւ պատճառներ զմեզ պարտաւորելու. արդ՝ թէ որ մեզի բարւոյ յաւիտենականութիւն մը տալու համար՝ մեզմէ փորձի վայրիկեան մը պահանջելու ըլլայ, (եւ աս կեանքը յաւիտենականութեան նկատմամբ վայրիկենէ ալ քիչ է) մեզի ուրիշ բան շիմնար, բայց եթէ պաշտել իր կամքը:

Ազատիլ յաւիտենական շարիքներէն, ստանալ յաւիտենական բարիքները, ասոնք միշտ՝ աժան գնով տրուած են մեզի ի՞նչ արժէք որ ունեցած ալ ըլլան մեր գործքերը:

Աս մինակ կրնացիք բանաւորապէս յառաջ բերել, թէ աս կեանքը խաղալիկ մը չէ, հապա խիստ ծանր գործողութիւն մը. թէ երկիրս հայրենիք չէ եւ ոչ զրօսանաց տեղ մը, այլ աքսոր եւ կռուոյ ասպարէզ մը, ուր որ անմահ կեանքն ստանալու համար կը պարտաւորինք քանի մը տարի աշխատալից կեանք վարել: Եւ թէ, ինչպէս երկրաւոր ակնկալութիւններու եւ անցաւոր շահերու համար՝ շատերը եւ չեն կենար՝ օրերնին աշխատութեանց, ճգանց, հոգերու, նեզութիւններու անտանելի բեռանց տակ քաշկռտելու, ինչպէս կ'ընեն արբունեաց մէջ պալատականները, առուառորի մէջ՝

վաճառականները, նաւագնացութեան մէջ նաւաստիները, գործառուներու մէջ արուեստաւորները, այսպէս՝ մենք ալ աշխատութիւն մը ողէաք ենք կրել երկնից արքայութեան համար: Ահաւասիկ աս հետեւութիւնը մինակ կրնար հանուիլ երբ զիջումն ըրի թէ քրիստոնէական կեանքն անձուկ է:

Բայց՝ աս զիջումն ընելէն ետքը՝ կրնայի նաեւ ինդրել թէ, ինչ է անոնց կեանքը որ քրիստոնէական օրէնքը չեն պահեր: Միթէ վարդերով լեցո՞ւն է: Միթէ ամենեւին փշերու չե՞ն հանդիպից, երբ իրենք զիրենք գերի կ'ընեն որտերնուն ամէն կրիցը. կրնաս ըսել որ աստուածային օրէնքը պահողներէն աւելի լաւագոյն կեանք մը կ'անցընեն: Կիրք ըսելը կրել ըսել է, եւ ով որ իր սիրուը կրից բայն ըրած է, ասոր փորձը կ'առնէ: Հպարտը կ'աշխատի կը հիւծի պատիւներու համանելու, որոնց կը բազձայ եւ ձեռքէն կը փախչին: Համան՝ իր անձին վրայ խոստովանեցաւ թէ ունեցած մեծամեծ բարիքները իր աշքին ոչ ինչ կ'երեւային, տեսնելով արհամարհութիւնը, որ կու տար իրեն լոււրթքէ սոսկական մարդ մը: Նախանձութին երեսը դոյն չունի, վասն զի որդը զինք միշտ կը կրծէ, եւ նոյն իսկ աշխարհասէրները այնպիսին ջահի մը կը նմանցընեն, որ ինք իրմէ կը սպառի: Ագահը կը հալի կը մաշի իր շեղջակուտելու անշափ հոգերովը. բարկացուն առաջնն է, որ իր կատաղութենէն եւ անհամրերութենէն կ'այլ պայլի կը վրդովի. անպարկելու թէ մարմեոյ եւ թէ հոգւոյ վիշտերու տակ ինկած է: Աշխարհասէր կին մը բան մը երեւնալու համար երկայն ատեն հազուելու ձգուելու աշխատելէն ետքը, բոլոր իրիկունը ինք զինքը կ'ուտէ, որ ուրիշ մը զինքը գերազանցեր է: Մէկ խօսքով՝ անկարդ ցանկութիւններն իրենք իրենցմէ աանջանքներ եւ ծանր պատիժներ են: Ասիկա կը խոստովանին նոյն իսկ ցանկասէրները այն լուսաւոր միջոցներուն մէջ, երբ որ միուրերնին վրանին կու գայ: Եւ եթէ քրիստոնէական օրինաց պահպանութեան մէջն ալ կրելու տաղտկութիւն մը կայ նէ, մեծ բան մը չէ, երբ մէկն առաքինութեան եւ յաւիտենական փրկութեան համար կրէ նոյնը, ինչ որ ուրիշ մը դատապարտուելու համար կը կրէ:

Բայց՝ ճշմարիտն աս է որ, քիչ նեղութեամբ կեանք անցընելու մի միայն եղանակը Յիսուսի Քրիստոսի օրէնքը պահելն է: Կ'ըսեմ քիչ նեղութեամբ, ինչու որ ինչպէս շեմ ուզեր շափազանց խօսիլ, այսպէս՝ եւ ոչ ալ կ'ուրանամ, թէ երբեմն բարի հաւատացեալներն ալ տաղտկութիւն եւ գժուարութիւն կրելու կը պարտաւորին. այսու ամենայնիւ կը հաստատեմ, որ կրածնին շատ նուազ է, ինչու որ անոր փռխարէն բան մ'ունին, որ զիրենք կը սփոփէ: Աստուածային օրէնքը պահողը չիկրնար չզգալ, որ մինակ իր խղճմուանքին խորութեան մէջն է ճշմարիտ խաղաղութեան եւ ճշմարիտ ուրախութեան տեղը, հան կը զգայ քաղցր ձայն մը, որ աս-

առածային հաճութեան ապահովութիւն մը կու ասց : Արդ, ան ձայնին քաղցրութիւնը շատ աւելի կը գերազանցէ ամէն ուրախութիւն, որ աշխարհի մէջ կրնան վայելէլ, եւ մեծ տոկոսեօք կը հատուցանէ ամենայն նեղութիւն, որ երկրիս վրայ կրնան ունենալ: Ասոր ներհակ՝ օրինազանցը չիկրնար զգաւ միշտ խօժմատանքին խայթերը, որ մեղաց հետ կից են, եւ որչափ որ ալ միաբը զբաղեցրնելու ու փախչելու ըլլայ, կը համնին դոնէ գիշերուան վերջին ժամերը, ուր որ ինք իրեն առանձին մնացած ըլլալով՝ ըրած յանցանքներուն անողոքելի դատաւորի մը, ուրին տակ բացուած դժոխքի մը, անյոյս յաւիտենականութեան մը զարհուրելի ցնորբներն աչքին առջւը կու դան ամենայն սասակութեամբ, եւ սիրան անողորմարար կը փեռեկուեն: Ստոյդ է, որ կ'ըսեն ոմանք, թէ առ սրափ անձկութիւնը շունին բայց թէ որ խօսքն անսնց վրայ է, որ բոլորովին մոլութեան մէջ անզգայացեր են, մանաւանդ եթէ երրեք կեանքերնուն մէջ ոչ բարզական եւ ոչ կրօնական կրթութիւն մ'ունեցած չեն, գուցէ այսպիսիներուն կարենայ հաւատացուիլ. բայց հասարակ օրինազանցներու համար ասիկա այնչափ սուտ է, որչափ ճշմարիտ է, որ Աստուած բնութեան ձեռքովը սրտերնուս մէջ իր պատուիրանները տպաւորած է:

Մէկաւ պատճառը՝ որուն համար աստուածային օրինաց պահպանութիւնը քաղցր է, այն կենդանացուցիչ յոյսն է ամէն անմահ բարիքներուն: Ով որ օրինաց գէմ չփորձեր, առիթ շունի հաւատքը ուրանալու, ուստի այն հաստատուն պատճառները որ զանիկա ճշմարիտ կը ցուցընեն, իր առջեւը ամենայն զօրութիւնն ունին: Ան ատենը, այս հաւատքը իր սրտին մէջ մշտնչենաւոր աղբիւր մը կը բանայ անյոդդողդ միսիթարութիւններու: Հաւատքը իրեն կը ցուցընէ թէ, Աստուած համարյական է ամէն փոքր բանն ալ, որ կը ջանայ ընելու իր հաղատակութիւնը յայտնելու համար, թէ Աստուած իր զոհերը կ'ընդունի, եւ թէ ասոնց համար զինք կը պաշտպանէ եւ երջանիկ վախճանի մ'ալ կը հասցընէ: Եւ եթէ կենաց ընթացքին մէջ խաչի ալ հանդիպի, հաւատքը անոր արժէրը եւ արդիւնքն իրեն կը ցուցընէ, եւ ինքն ալ աստուածային օգնութեան մէջ կը գտնէ ան զօրութիւններն որոնք հարկաւոր են իրեն նոյն խաչը կամաւոր յանձնառութեամբ տանելու: Հաւատքն ամէն բանէն աւելի իր աշքին առջեւը երկինք կը բանայ, եւ իրեն համար պատրաստուած անսպառ վարձքերն ցուցընելով, ներքին վատահութիւն մը կու ասց, քիչ տանէնք զանոնք ստանալու: Արպիսիք քաջալերութիւն է որ կու ասց ասիկա եւ սրպիսի ներքին քաղցրութիւն, ով կրնայ պատմմէլ:

Երանի թէ, ով ընթերցող, գեռ փորձն ըրած չես նէ, համոզուեիր ընելու: Քու փորձառութեամբ ալ պիտ'որ

տեսնես՝ ինչպէս որ աստուածային օրինաց պահպանութեան մէջ հաւատարիմ մնացող հաւատացեալները կը հաստատեն, թէ քրիստոնէական օրէնքը խիստ է ըստ երեւութին, բայց իրօք՝ ամէն աշխարհային ազատութենէ աւելի՝ քաղցր է: Յիշուս Քրիստոս, որ ասիկա մեզի կ'ապահովցընէ, ոչ կը խարուի, եւ ոչ ալ զմեզ խարել կ'ուզէ: Առորբերը, որ մեզի նոյնը կը հաստատեն իրենց փորձառութեամբը, մեզմէ տարբեր մարդիկ չէին, եւ այն օրինազանցները, որոնք խղճմանուրի գալով մեզի նոյն վկայութիւնը կու տան, ամենեւին անտարակուտելի վկաներ են: Ուրեմն առանց առջեւդ ելած առաջին արգելքներէն վհատութեամբ յաղթուելու փորձէ, դուն ալ կը համոզուիս: Աւերջապէս յաւիտենականութեան գարերուն մէջ փրկուելու համար ստուգիւ արժանիք է որ ժամանակի մէջ ջանք եւ փոյթ ընենք:

Գ. Ի վախճանի ոմանց զարհուրանք մը կը պատճառէ, քրիստոնէական օրինաց պահպանութեան մէջ, օրէնքներուն, հրամանադիրներուն, առհամարութիւններուն, ինդուներուն բաշխութեանը, եւ այլ եւ այլն, զորոնք Եկեղեցին տուած է: Առանց անանկ մը կ'երեւայ, որ աս անզերծանելի լարիւրինդոսի մէջ պիտի կորսուին, եւ անտանելի բեռան տակ պիտի հեծեն: Բայց՝ ասանկ կարծողներուն ուրիշ բան պատասխան չեմ տար, բայց եթէ նմանութեամբ մը: Եկեղեցւոյ օրէնքներուն բազմութիւնը զքեզ կը վհատեցընէ քրիստոնէական կենաց պահպանութիւնը յանձն առնելու. ան ատենը՝ ինչո՞ւ համար չուտ մը անտառներու մէջ չես փախչիր, եւ քաղաքական ընկերութեան մասնակից ըլլալէն չես հեռանար: Չես տեսներ որչափ օրէնքներ ու կարգադրութիւններ ընկերական իշխանութենէ կը զբուին: Եթէ սահմանդրական երկրի մէջ կ'ապրիս, կը տեսնես, թէ ինչպէս օրէնքները շուտով շուտով կաղապարներէն կը թափուին, եւ թէ ինչպէս Եկեղեցւոյ տաօր տարւան մէջ տուած օրէնքները, հոն մէկ տարւան մէջ աւելի շուտով կը շինուին: Եւ եթէ աս նոր օրէնքները հիներուն վրայ աւելցընես, իրաւցընէ զարմանալի շեղջակոր մը առջեւդ կ'ունենաս: Երբ որ օրէնքներու շատութիւնը այսպէս զքեզ կը զարհուրեցընէ, քեզի համար ընելու ուրիշ բան չեմ տեսներ, բայց եթէ թօզուլ բոլորովին քաղաքական եւ ընկերական կեանքը: Բայց դուն յառաջ քան անոր ձեռք զարնելդ ստուգիւ եւ խելօք մտածելու ես որ, եթէ օրէնքները շատ ալ են նէ, ոչ ամենքն, եւ ոչ ալ շատերը, քեզի համար չեն: Ասոնց վախճանը հասարակաց բաներու ամէն մէկ մասերը կարգաւորելն է, ամէն վիճակ, եւ ամէն արհեստ կը շատանայ՝ միայն ան օրէնքներուն ծանօթութիւնն ունենալ, որոնք իրեն կը վերաբերին: Խազազամէր եւ համեստ քաղաքացին հարկաւորութիւն չունի գիտնալու, թէ ինչ են դաշիճներու, սատիկաններու, պահակապաններու, եւ ատեաններու.

կարգաւորութիւնները : Պաշտօնատէրը, բժիշկը, արհեստառոք հարկաւորութիւն չունին ելեւմօից եւ զինուորականաց համար տրուած օրէնքները գիտնալու : Ով որ մատնաւոր արհեստի կը ծառայէ, ընդհանուր կարգադրութիւնները, եւ իրեն վերաբերածները ճանշնալէն ետքը, ալ փոյթ չունի իմանալու ուրիշներու համար դրուած օրէնքները : Եւ դուն ինչո՞ւ աս եղանակաւ չես դատեր եկեղեցական օրէնքներն ալ, որ քեզի այնշափ մեծ բան կ'երեւան : Ի՞նչ հարկ ունիս ան ամէն օրէնքներուն մէջ մտնելու, որոնք եպիսկոպոսներու, ժողովրդապետներու, քահանաներու, կրօնաւորներու համար են : Ժողովքներու, կոնդակներու, հրամանագրոց մատեաններու մէջ զբաղելու ով զքեզ կը պարտաւորէ : Երբ որ ընդհանուր պատուիրանները պահեր ես, ու կենացդ արտաքոյ կարգի պարագաներու մէջ կատարած ես, ինչ որ օրինաւոր մեծաւորներուդ միջնորդութեամբը Եկեղեցին քեզի յայտնած է իրեւ իր օրէնքը, գուն արդէն փրկութեանդ համար բաւական ըրած ես : Ի՞նչ անխելքութիւն է ուրեմն դժուարութիւններ երեւակայցել ուր որ եւ ոչ ստուերը կայ : Թէ ստուերները տղոց վախ կու տան, ասիկա յայտնի բան է . բայց թէ իննուտաններորդ՝ առանձինն դրական գարուս մարդիկն ալ ասոնցմէ վախ կ'առնուն եղեր, ասիկա ով կրնայ ըմբռնել : Աւրեմն թող հաստատ մնայ ասիկա, թէ ոչ անկարելի է եւ ոչ ալ արտաքոյ կարգի դժուարին բան մըն է քրիստոնէական օրինաց պահպանութիւնը, եւ եթէ անպատճախանի է ով որ նոյնը շիպահեր, որշափ եւս առաւել ով որ նոյնը շպահելու համար՝ կը զբարտէ :

Գ Լ Ա Խ Խ Լ Զ .

Աւզափառ բարեպաշտութիւն :

Ա . Աւզափառ բարեպաշտութիւնը մարդու ապուշ կ'ընէ : — Բ . Մաներ չեր, մեռանգութիւններու շատութիւնը : — Գ . Ասոնք ստեակապեր եւ արդենքներ են : — Դ . Խակ ջերմեռանդներն ամենէն տիսութներն են :

Եկեղեցւոյ ճոխութիւնն եւ իր հիմնադրութիւնները դատապարտելէն ետքը ումանք անոր ջերմեռանդական կրթութիւններն ալ կը բամբասեն, զորոնք հաւատացելոց կը յանձնէ ու կը յորդորէ . որովհետեւ կը համարին, թէ ասոնք մարդը կը պղափկցընեն, եւ այսպիսի ջնջին բաներով զանիկա կը նուաստացընեն, եւ եթէ վախկոտ, աւելորդապաշտ, աւուշ եւ թանձրամիտ կ'ընեն զանոնք ամէնքն ալ, որ իրենք զիրենք այսպիսի բաներու կու տան : Չափաւոր բարեպաշտութիւնը եւ ազատ ջերմեռանդութիւնը շատ աղեկ բան է . բայց ով կրնայ տանիւ այն շափազանց խորհրդաւորութիւնը, որով

բոլորովին կը փախչին ոմանք բնաւանեկան խօսակցութիւններէն, աշխարհի զուարձութիւննէ, եւ գերի կ'ըլլան անսահման աւելորդապաշտութիւններու: Խորը ալ կը տեսնենք, որ պյառիսի անձինք որ ուրիշ բան չեն գիտեր, բայց եթէ եկեղեցի, բարեպաշտութիւն, ջերմեանդութիւն, արտում տիսուր մարդիկներ են: Աս եւ ասոր նման ուրիշ խօսքեր հիմակուան ատենս աշխարհիս վրայ հասարակ եղած են, և այնչափ մեծ վնաս կը հասցընեն, որ ճշմարիտ բարեպաշտութիւնը դուցէ չունի պյնչափ ծանր թշնամի մը, ինչպէս այս շափառորներն ու զգուշաւորները: Քննենք ուրիշն մէկիկ մէկիկ իրենց խօսքերը:

Ա. Քը հոգունեւուն բուրժուանեւուն իրեն-իշտանեւը, կ'ըսեն, ողուշ, վեխու, թանըրուիր, եւ սեւըրդուպու իշտանեւուն երեւեն իշտանեւը: Սախ առաջին, որ կրթութիւններու վրայ է խօսքերնին: Ուզզափառ բարեպաշտութեան դիմաւոր կրթութիւններն են՝ ազօթքը, սուրբ պատարագը, խոստավանութիւնը, Ա. Հազորդութիւնը. արդ՝ ստուգի խօսքերնին ասոնց վրայ պիտ' որ չըլայ, ապա թէ ոչ՝ չէ թէ պյսպիսի կրթութիւնները ստէպ ստէպ կատարողները նախատած կ'ըլլային, այլնոյն իսկ ասոնց աստուածային հիմնադիրը, զՅիսուս Քրիստոս: Ազօթքը, որ կրօնական պաշտաման առաջին եւ հարկաւոր գործքն է, աշխարհիս հետ մէկ տեղ սկսած է, վասն զի նոյն իսկ բնութեան ազդած ներգործութիւնն է: Բայց եկեղեցւայ մէջ՝ Քրիստոսի աստուածային Ապարդապետին օրինակին համեմատ, որ ամբողջ գիշերներ ազօթքով կ'անցընէր, (Հաներ շիշլերն յոշին Ա-դու-ծոյ) եւ իրեն հրամանին համամայն որ հազար անդամ ազօթք ընելու պատուեր տաւած էր, անմիջապէս եսքը առաքեալները սկսան նոյնը սորվեցընէլ, եւ առաջին հաւատացելոց հետ մէկ տեղ ազօթել, ինչպէս դրուած է Գործք առաքելոցին մէջ, թէ հաւատացելոց բազմութիւնը ազօթքէն չէր դադրեր (Եին հան-դ-լ-ր-դ-է-լ-յ-ո-ջ-ի-ն-): Ուրեմն ասոր վրայ բան չունին խօսելու: Սուրբ պատարագը նոր օրինաց ճշմարիտ զոհն է, եւ իր հիմնադրութիւնը աստուածային, եւ ուզզափառ պաշտաման ամենէն բարձր գործոզութիւնն է, ինչպէս Տրիտենդեան ժողովքը յայտնած ու սահմանած է: Խոստավանանքը, եւ Սուրբ Հազորդութիւնն ալ Յիսուս Քրիստոսէն արուած երկու Ա. Խորհուրդներ են, որոնց առաջինը բացարձակ հարկաւոր է մեղաց թողութեան համար, եւ երկրորդը՝ որպէս զի կարող ըլլանք յաւիտենական կեանքն ունենալ, ինչպէս աստուածային Ապարդապետական ուսման, զորն որ Յիսուս Քրիստոս իր Եկեղեցւայն թողուց, որպէս զի ան ալ իր որդւոցը հազորդէ: Ասոնց ամենուն մէջ առանց արակուսի մը վար զարնելու բան չկայ, եւ ով որ կ'ըսէ թէ առ կրթութիւնները հաւատացեալները

ապուշ կ'ընեն, ու կը թմբեցընեն, այնպիսին նոյն իսկ յաւիտենական խմառութիւնը զՅիսուս Քրիստոս յանցաւոր կ'ընէ որ զանոնք իր հաւատացելցը համար հաստատեց :

Արո՞նք են ուրեմն այն մէկալ կրթութիւնները, որ այնպիսի այլանդակ գործքեր յառաջ կը բերեն: Գուցէ ուրիշ բարեպաշտական գործքերն են, զորոնք ազատ գործքեր կ'անուանենք: Բայց՝ ոչ ոք պարտաւոր է Եկեղեցւոյ հրամայածէն աւելին ընելու: Այսու ամենայնիւ, որովհետեւ Լուսնոյ աշխարհքին մէջ չենք բնակիր, այլ աս աշխարհքիս մէջն ենք, մենք ալ զիտենք ու կը ճանշանք այն ամէն բարեպաշտական գործքերը, որ հաւատացեալները հասարակօրէն ի գործ կը գնեն, եւ հիմակու հիմա չենք տեսներ, թէ Բնալիս ասոնք հաւատացեալները կրնան թմբեցընել: Քննէ նոյները, որչափ որ կ'ուզես, ամէնքն ալ կամ ազօժքի, կամ ծոմապահութեան եւ կամ ողորմածութեան կը վերաբերին. այն երեք կարգի բարեպաշտական գործքերն են, զորոնք որ Սուրբ Գիրքերը մեզի համար խիստ օգտակար կը ցուցընեն, եւ աստիճանաւ մը պարտաւորիշ ըլլալէն ետքը՝ ուզողին առջեւը դաշտմալ կը բանան պարտաւորութենէն աւելի բարեպաշտական գործքերը կատարելու: Ազօժքները Յիսուսին, ամենասուրբ կուսին եւ Սրբոց կ'ուզզուին, եւ հոս աւելորդապաշտութեան եւ ոչ շուքը կը տեսնուի, մանաւանդ թէ այս ամենայն ուղղափառ Եկեղեցւոյ զգածմանը բոլորովին համաձայն է: Ապաշխարութիւնը, ծոմապահութիւնները, խստամբերութիւնները շափաւորութեամբ ի գործ դրուին նէ, ամենեւին քրիստոնէական հոգւոյ դէմ չեն եւ չէ թէ միայն թմբութիւն եւ աղջութիւն չեն պատճառեր հաւատացեալներուն, այլ մանաւանդ աւելի եւս զիրենք եռանդնոտ ու գործունեայ կ'ընեն եւ այնպէս քրիստոնէական հոգւոյ համաձայն են, որ Սուրբ Եկեղեցին հարկաւոր եղած ատենները նոյները մեզի կը հրամայէ իրեւ թէ Յիսուս պատուիրած է: Նոյնը ըսէ նաեւ ուզորութեան վրայ, որն որ բարեպաշտութեան այնպիսի մէկ հանդիսաւոր գործքն է, եւ այնպէս ստէպ հաւատացելոց յանձնուած է, որ ինչպէս յայտնի է, ինքն աստուածային Փրկիչը նոյնը ամէն բարեպաշտական գործքերէն բարձր դրած է, եւ վերջին դատապատանին օրը ասոր համար մասնաւոր պատկ կը խոստանայ: Ըստ ինքեան ուրեմն հաւատացելոց իրենց պարտքէն աւելի ըրած գործքերը դատապարտելը գոնէ յիմառութիւն մըն է, եթէ շըսնք անօրէնութիւն:

Բայց գուցէ պարտքէն աւելի ինք զինքը զսհելու, շափազանց ազօժքելու, շափէն աւելի մարմնը ճնշելու, բոլոր ունեցածէն զրկուելու վտանգն ըլլայ: Բայց ասոր ես պատասխան կու տամ: Թէ ան ատենը Բնալք է նոյն բարեպաշտական կրթութիւնները վտանգաւոր գործքերու պատճառի մը պէս դատապարտել, երբ որ աս գործքերը չէ թէ նոյն բա-

բեպաշտական կրթութիւններն են, հապա անոնց չարաշար գործածութենէ յառաջ կու զան։ Ո՞վ է, որ հացին, գինիին, միսին, եւ ինչ որ ըլլայ առողջ կերակուրի մը դէմ-խօսի, վասն զի մէկը ասոնց մէջ չափը չպահելով ստամոքսի անմար-սութիւն ունեցած է, կամ զինովցեր է։ Բայց՝ զարմանալի չէ այս նախանձաւորութիւնը՝ կրօնական գործքերու չափա-զանցութեանց դէմ, այսպիսի ժամանակ մը ուր որ այնչափ-ներն ամէն բան բոլորապին զանց կ'առնեն։ Բարե՛, վասնդ կայ արդեօք որ հիմակուան առենս գտնուին այնպիսիներ որ չա-փէ դուրս ազօթեն, մարմիննին ճնշեն, չարչըկեն եւ ուրիշնե-րը հագուեցընելու համար իրենք զիրենք մերկացընեն։ Միթէ այնչափ ընտանիքներ չեն քայլայուիր, այնչափ մարդիկ չեն կործանիր մինակ առ անկարգութեան համար։

Բ. Բայց՝ գուն, կ'ըսեն, շիմանալ մը կը ցուցընես թէ
ի՞նչ է որ մենք դատապարտել կ'ուզենք, այսինքն այնչափ
աւելորդապաշտութիւնները, ունացած բարերարութիւնները, այն չորրորդառները, հանդիրները, Գառն Աստուծոյ-
ները, Խուլերը, Քորչերը, և որ են ըստմ, որոնցմավ չեն
դադրիր ականջները խլցընելու եւ խղճմանքները ծանրացը-
նելու, եւ որոնք չեն թէ մինակ կիներն, այլ նաև այրերն
ալ տկարամիտ եւ ապուշ կ'ընեն: Ստուգիւ աս ամէն բան
շիմանալ կը ցուցընէի, վասն զի մինակ ուղղափառներու եւ
ոչ թէ բողօքականներու հետ կ'ուզեի խօսիլ: Ինչու որ, ա-
զեկ միտ դիր, ուրիշ բան է բաելը, թէ աս հոգեւոր միջոց-
ները հաւատացեալներուն ազատութեան թող արուած են,
որ ինչպէս կ'ուզեն եւ որչափ կ'ուզեն գործածեն, եւ ուրիշ
բան է իրրեւ աւելորդապաշտութիւն դատապարպելը: Առ-
ջնը իրաւ է, երկրորդը բոլորովին սուտ եւ բոլորովին բողո-
քականի խօսքեր են: Ով որ կը ճանչնայ ուղղափառ հաւա-
տոյ վարդապետութիւնը սուրբերուն պաշտամանցը սուրբ
պատկերներուն եւ սուրբ մասունքներուն յարգութեանը
նկատմամբ, շիկրնար ուրանալ որ դովելի դորձք մըն է, խաչերը,
միտալները, Գառն Աստուծոյները յարգելն ու պատուելը,
որոնք որ ուրիշ բան չեն բայց եթէ միտալի կամ մոմի վրայ
պատկերներուն պատկերները: Ով որ ամենասուրբ Կոյսը յարգելն եւ
անոր յիշատակը պահելու համար նշան մը գործածելը գեշ
բան շիհամարիր, անիկա շիկրնար երբեք Վարդարանի կամ
Հանդերձի գեմ բերանը բանալ: Եւ ով որ գիտէ թէ Աս-
տուծոյ պաշտօնեաները քահանայ օրհնուած առեննին իշխա-
նութիւն կ'առնուն, որ՝ ինչ որ օրհնեն, օրհնուած ըլլայ,
ամենեւին շիկրնար դատապարտել բարեպաշտ հաւատացեալ-
ները, որ ունին վատահութիւն ան բաներուն վրայ, որոնք որ
քահանայական օրհնութեամբ՝ օրհնուած ու սրբուած են:
Չեմ խօսիր, երեքօրեայ, ութօրեայ, եւ ասոնց նման ֆերմե-

ռանդութիւններու վրայ, ինչու որ՝ ասոնք կամ ազօթքներով, կամ քարոզատուութեամբ եւ կամ թէ ազօթքով եւ թէ քարոզատուութեամբ կը կատարուին. արդ՝ ասոնք վարդարնելը ուրիշ բան չէ, բայց եթէ ազօթքը եւ Աստուծոյ խօսքն անարգել եւ արհամարհել, որն որ բողոքականութենէ աւելի գէջ է, որովհետեւ անոնք ոչ մէկը եւ ոչ մէկալը կը թշնամանեն :

Կը միայ մինակ քննել, թէ արդեօք հաւատացեալներուն դործածած աս ջերմեռանդական իրերն իրացընէ մարդուն դաղափարները կը պզտիկցընեն, կ'ամփոփէն, եւ մարդիկ աւելորդապաշտ կ'ընեն: Բայց ան ատենը հարկ է աս նախատինքը տալ նաեւ Եկեղեցւոյ ամենամեծ սուրբերուն, որոնք ամենքն ալ մեծ բանի տեղ կը դնէին աս ամեն հոգեւոր գործքերը, որովհետեւ մէջէն եւ ոչ մէկ հատը կրնաս գտնել, որ նոյն սուրբերէն ի դործ դրուած՝ հաւատացեալներուն մեծ եռանդով յանձնուած, եւ հակառակորդներու դէմ պաշտպանուած շըլայ: Եւ ասոր վրայ համոզուելու համար բաւական է թէ մինակ վարդերնին ձեռքդ առնուս:

Իսկ թէ ինչո՞ւ համար անոնք՝ որ այսպիսի կրօնական գործքերը կը դատապարտեն, չեն ճանչնար իրենց անիրաւութիւնը: Պատճառն աս է որ, իմաստակութիւնն եւ աշխարհասէր կեանք մը զիրենք գրաւած է, եւ իրենց մոածութեանցը մէջ ան աստիճանի հեթանոս դարձած են, որ իրենց աշքին առջեւն ուրիշ բան յարգի չէ, բայց եթէ նիւթական աշխարհային մեծութիւնը: Խւրաքանչիւրօց իր պարագը ճշդիւ կատարելը, բարեպաշտութեան եռանդը, Աստուծոյ անկեղծ պաշտամունքը, առ Աստուած եռանդուն եւ Սուրբերը յարդող սիրտ մը, իրենց համար բան չեն արժեր, եւ ոչ ալ կրնան ըմբռնել, թէ ինչպէս մէկը կրնայ ասոնք մեծ բանի տեղ դնել, եւ ասոնց համնելու համար ետեւէն իյնալ: Բայց այսպիսիները ի՞նչ պիտ' որ ըսեն Քրիստոսի վրայ, որուն համար Աւետարանիշը կը զբուցէ, թէ ընթրիքէն ետքը ճշդիւ գոհութիւն կը մատուցանէր (Ե- օրհնեցին, Ե- քոհացել) եւ երբ որ ազօթք կ'ընէր յարգութեամբ կը ծնրադրէր (Ե- ծոռնք կայր յո-ջին): Ի՞նչ պիտ' որ ըսեն անոնք, որ ձանձրանալի եւ ամեննեւին անհանձար բան մը կը համարին սուրբ վարդարանը, վասն զի միշտ եւ յաւիտեան մի եւ նոյն ազօթքը կը կրկնուի, երբ կը տեսնեն որ Դաւիթ սուրբ թագաւորը միանկ մէկ Սաղմոսի մէջ մինչեւ տամնուշը անդամ մի եւ նոյն բառերը կը կրկնէր, եւ թէ նոյնը կ'ընէր մեր աստուածային Աւարդապետը պարտէզին մէջ (Կայ յո-ջին նո, չոյն բան ա-ս-ց, Ե-ա-յ յո-ջին, Ե- չոյն բան ա-ս-ց): Ի՞նչ պիտ' որ ըսեն այն բարձրագոյն միոքերը մեր խաչակինքելներուն վրայ եթէ Ցերտուղիանոսին եւ ուրիշ հնագոյն հեղինակներուն գրքերուն մէջ կարդալու բլան, որ մեր հաւատոյ մեծ հայրերը:

որոնք որ Հագւոյն Աստոյ շնորհքներուն երախայրիքը ընդունած էին, զործքի մը ձեռք չեին զարներ առանց իրենք զիրենք խաշակնքելու: Ի վերայ պյար ամենայնի սրաերնուն վախը այնափ քիչ էր, որ իրենք սոսկալու տեղ հեթանոս Անթիպանները գահերնուն վրայ կը դողացընեին: Ի՞նչ պիտ'օր ըսեն, եթէ կարդալու ըլլան որ Սուրբ Փրանկիսկոս Քսաւեր, այնպիսի սիրով կը պահեր խաչելութեան պատկերը, որ չեր ցաւեր բարբարոսներուն նետաձգութեանը նպատակ ըլլալուն վրայ, հասպա նոյն խաչելութեան պատկերը կորսնցընելուն համար կու լար ու կ'ողբար, եւ թէ երանելին Ազեվեսոս, Հուանտացի հերետիկոսներուն դանակէն չեր վախնար, որով զինքը սպաննեցին, կը վախնար միայն որ չիդողնան Սուրբ Աստուածածնի մէկ պատկերը, զօրն որ ձեռքը ամուր բռնած էր: Ի՞նչ պիտ'օր ըսեն, երբ կարդալու ըլլան, որ Սուրբ Ալփոնսոս Լիգուորի, զանազան հանդերձներու վրայ խօսելէն ետքը, պարզութեամբ եւ անկեզծութեամբ մը կը զուցէ, թէ ինք ամէն տեսակ հանդերձներն ալ վրան կը կրէր, որպէս զի աւելի եւս Ամենասուրբ Կուսին պաշտպանութիւնն ունենար:

Ի՞նչ պիտ'օր ըսեն վերջապէս՝ բոլոր Սուրբերուն համար, որոնք ամենքն ալ առ հասարակ, խիստ ջերմեռանդ էին այսպիսի քրիստոնէական բարեպաշտութիւններու, ինչպէս յայտնի է իրենց վարքերէն: Կրնանք ըսել, թէ սուրբերը ողուշ, իշրաչ, իշուշի մարդիկ էին, եւ այլն, եւ այլն: Ուր որ զիրենք դատապարտողներէն շատ աւելի երկրիս վրայ իրենց ետեւէն պայծառ նշմարանք մը թողուցին: Եւ հոգւոյ մեծութեան, հաստատութեան, վեհանձնութեան կողմանէ, ստուգիւ մեծ էին այնպիսի կենաց որպիսութեան մէջ յարատեռողները, որն որ հասարակ մարդկան դրեթէ անկարելի կ'երեւայ: Բայց ալ կ'ամշեամ ես աս պաշտպանութիւնն ընելու:

Մանաւանդ թէ կ'ուզէի հրաւիրել զքեզ, իմ ընթերցազս, որ քու աչքովդ տեսնես, թէ որո՞նց քովն է վատութիւն, գերութիւն, վախկոտութիւն, եւ փոքրոզիութիւն: Գուցէ չես հաւատար, բայց՝ ոտուզիւ այն մեծարաններու քովն է, որոնց ուզգափառական բարեպաշտութիւնը ձանձրանալի կ'երեւայ, եւ կը պարծին թէ իրենց բարձր հոգիները չեն կրնար ազատ շունչ առնուլ մեր աւելորդապաշտութիւններուն անձկութեանը մէջ: Բարէ, թէ զիսնայիբ անդամ մը իրենց ներքինը. թէ զիսնայիբ, որ աւելի վատ են քան զայն ցեխը, որ ամէն օր ոտուզներնուն տակ կը կոխին: Մարդկային նկատմանքը զիրենք օդի վրայ կը պարտցընէ, վախը տերեւներու պէս զիրենք կը յուզէ, ալխարհքս գոմէշի մը պէս զիրենք կը խարէ եւ ստահակներէն ով որ կ'ուզէ իրենց վիզը լուծ մը կը դնէ, որուն տակ կը հեծեն կը հիւծին, բայց պէտք են տանիլ, վասն զի չեն կրնար ցնցել:

Ասոնցմէ շատերն այնպիսի կրթութիւն առած են, ու ուղղափառ հաւատոյ ճշմարտութիւնները չեն կրնար զգիտնալ, ուստի եւ կը ճանչնան հաւատոյ խորհարդներուն սրբութիւնը, եւ իր օրենքներուն իմաստութիւնը. որոնց դէմ անպատիժ չեն կրնար զործել առանց խղճմտանքնին զարնելու: Այսու ամենայնիւ ի՞նչ կ'ընեն: Ետեւնին դնա, եւ կը տեսնես: Եթէ գեռ քրիստոնէութեան մէկ փոքր մասն ի գործ կը գնեն, հարկ է որ հարիւր կանգուն գետնի տակ տներնուն ամենէն ներսի կողմերը կատարեն, որ ոչ եղբայր, ոչ քոյր, եւ ոչ ծառայ մը կարող ըլլայ իմանալ. ինչու որ իրենց վասութիւն մը կը համարին. թէ որ ուրիշ մը զիրենք քրիստոնէական գործքի մը մէջ տեսնելու ըլլայ: Թէ որ Եկեղեցի մը մանելու ըլլան քրտինքը երեսնէն կը վազէ, գեղ տեղ մը դացողի պէս չորս կողմերնին կը նային: Եւ եթէ վերջապէս շուտով մը ներս մտնելու ըլլան՝ ի հարկէ այնպիսի ազատ համարձակութիւն մը պէտք է ունենան, որ կարենան հաւտացընել թէ, թէպէտեւ իրենք ալ հոն են ուրիշներուն հետ մեկտեղ, բայց ուրիշներուն պէս չեն: Մահուան դող մը կու դայ վրանին, թէ որ կասկած մ'ունենան, որ մէկը զիրենք կրօնասիրի եւ բարեպաշտի տեղ կը գնէ, ուստի կը խօսին, կը խնտան, կը տռփան, ամենուն տաղտկութիւն կու տան, ձգտած մարմնով, գլուխնին այնչափ բարձր՝ որչափ դատարկ են, լիրը երեսով, արհամարհու կերպարանքով, եւ պարձեն կոտութեամբ մը, որ ցաւակցութիւն ու զգուռմ կը պատճառէ: Արդ՝ ի՞նչ է այս ամենայն: Քաղաքական քաջարութիւն մըն է, եւ մեծութիւն հոգւոյ, արժանի այնպիսի դիւցազուններու:

Գնա ետեւնէն իրենց կանառներուն եւ կենակցութիւններուն մէջ, եւ կը տեսնես այս ազտեղի հոգիններուն զգուելի վատութիւնը: Թէ հանգիստին անհաւատի պէս խօսողի, ու անաստուածի պէս հայհոյողի մը, ի հարկէ իրենք ալ ձայնակից կ'ըլլան, որպէս զի՞ չըլլայ թէ, մէկը կարծէ, որ խիզճ կ'ընեն այնպիսի հայհոյութիւններու, եւ երբ'որ կարգը կու դայ իրենք ալ նոյն եղանակաւ կը խօսին: Հիմակուան նորաձեւութիւնն է, որ սուեպ կրօնի, Եկեղեցւոյ վրայ խօսուի, եւ այնչափ աւելի ասանց վրայ կը խօսին, որչափ որ բանէ մ'ալ չեն հասկընար. այսու ամենայնիւ հարկ է որ պատրաստ միտքերնին ունենան այն ամէն անհաւատներու սկզբունքները, առածները, որ երբ պէտք ըլլայ, կարող ըլլան, կամ ուղղափառութեան դէմ խօսք մը նետելու եւ կամ բռզրականութեան ու անհաւատութեան խունկ մը տալու, հոս սրբազան քահանայապետներուն դէմ լրբութեամբ խօսելու եւ հոն եկեղեցականները թշնամանելու, տեղ մը հրաշքներու վրայ ծիծաղելու, տեղ մը ջերմեռանզութիւնը մոլուանդութիւն քարողելու, եւ երբ խոստովանենքը ծաղքե-

լու, ներսղութիւններու վրայ խնտալու, եւ ասոնց նման ամպարչառութիւններ որչափ որ կ'ուզես։ Աղջեկ միտ դիր, չէ թէ չեն ճանշար թէ ըրածնին խօսածնին անօրենութիւն է, այլ աղջեկ դիտեն եւ կը տեսնեն, բայց մոլեռանդ, աւելորդապաշտ Յիսուսեան համարուելու վախը զիրենք կը կապէ. բայց առաջ իրենց քաղաքական քաջարարութիւնն է։

Իսկ եթէ առանձին գանուելու ըլլան, ան ատենը կատարեալ տեսարան մը կը բացուի, բայց՝ այնպիսի խայտառակութեան եւ ամօմթոյ տեսարան մը, որ դզուում կը պատճառէ։ Մէկը մէկալէն կը վախնայ եւ ամէնքն ալ սրտերնուն մէջ իրար կ'անարգեն, եւ ուր որ առանց նախապաշարման ազատ մոտածող մը կրնան ճեւանալ նէ, ուրիշը խաղի կ'առնեն, բայց իրենք են որ նախապաշարման գերի եղած են։ Եւ որովհետեւ Աստուծոյ գէմ լիրը յանդզնութիւննին իրենց պարծանք կը համարին, անոր համար, ուրիշի մը գէմ չեն կրնար յոխորտալ նէ, ըսուելու բան չէ, թէ անոր նկատմամբ բնչողէս կը վարուին։ Չարութեան մէջ վախկոտ երեւալու երկիւզը զիրենք մոլութեան ամէն տեսակ գարշութիւններու, մարմոյ ամէն տեսակ ազտեղութիւններու եւ սուրբ բաներու ամէն տեսակ արհամարհութիւններու, մինչեւ աղանդներու դաժանութիւններու, դաւաճանութիւններու, սպանութիւններու եւ հաւատոյ ուրացութեան մէջ կը ձգէ։ Մէկ կողմանէ միշտ ահու դողու մէջ, մէկալ կողմանէ ալ անկարող են իրենք զիրենք ետ քաշելու։ Աշխարհքս ուզած լուծն իրենց վզին վրայ կը դնէ, եւ իրենք՝ իրենց մոտացը անկախութեամբը, իրենց մեծ հոգւոյն բարձրութեամբը, կը մոտածեն՝ ինչպէս որ ուրիշը կ'ուզէ, կը խօսին՝ ինչպէս ուրիշը կ'ուզէ, կ'երթան կու գան, կը կենան, կը յառաջանան ինչպէս ուրիշին կամքն է. ասանկ նաեւ ուրիշին կամքը կատարելու համար կը սպաննեն, ու կը սպաննուին, իրենց բարեկեցութիւնը, խաղաղութիւնը, ստակը, ընտանեաց սէրը, եւ ետքը հոգինին, զԱստուած, եւ յաւիտենականութիւնը շրոս հինգ անօրէններու կամացը զոհելով, որոնք որ իրենց կարգն ալ կու գայ նէ, իրենցմէ աւելի անօրէններու զոհ կ'ըլլան։ Ահաւասիկ քեզի այն բարձր հոգիներուն քաղաքական քաջարարութիւնը, որոնք նեղութիւն եւ անձկութիւն կը զգան ուղղափառ բարեպաշտութեան գործքերու մէջ, եւ զանոնք կը դատապարտեն։ Արդ՝ թժող անսաւ ով որ կրնայ, իրենց խարերայ խօսքերուն։

Գ. Այսու ամենայնիւ շիկրնար ուրացուիլ, կ'ըսեն, որ բարիդաշտութիւնը իւստ սովորութ հը նէ այն ուժութեան որուն + որ ուղնիւ յանց ուսուշ էն։ Ինչ բան է այն աշխարհքէ բաժնուիլը, այն ամէն բանի մէջ խիզճ ընելը, եւ վախնալը, որ ըլլայ թէ հագուստը քիչ մ'աւելի մերկապարանց ըլլայ, թէարբոնը քիչ մ'աւելի համարձակ, խօսակցութիւնը քիչ

մ'աւելի հաճոյական ըլլայ, այն անէ մը փախչիլն ու հեռանալը, ուր վտանգ մը կը դանուի, եւ չերթալ ուրիշ տուն մը վասն զի աշխարհք կը խօսի, եւ ուրիշ հազարութեկ այսպիսի զերութիւններ, ան ամէն ատեն եկեղեցիներն երթալ գալը, միշտ խոստավաննք ըլլալ, ու հազորդութիւն առնելը, ասնք ժայռեր են, ուր կը զարնուին անոնք, որ ուզգափառութեան ճշգագոյն կրթութիւններու ետեւէն կ'իյնան:

Աս ամէն խոտնավինդոր դժուարութիւններու մանր պատասխան տալու համար առանձին զիրք մը պէտք էր զրել. ինչու որ ամէն մէկը պատշաճաւոր մէկնութիւններ եւ առհմաններ կ'ուզեն. այսու ամենայնիւ գոնէ այնչափ ըսելու համար որչափ ընդհանրապէս հարկաւոր է, նախ աս զիտողութիւնը կ'ընեմ, որ չեմ ուրանար թէ կրնայ գտնուիլ բարի հոգի մը, որ պարարեն աւելի վտանգներ տեսնէ եւ իր վախերը շափազանց ըլլան. բայց ասոր ճարը կրնայ գտնել խոհեմ խոստովանահայրը զինքը լուսաւորելով. ուստի ուզգափառ բարեպաշտութեան պէտք չէ յանցանք համարուի մէկ քանի հոգւոյ պակասութիւնը (որն որ այնպէս արհամարհէլի բան ալ չէ): Երկրորդ՝ խօսքս անոնց գարձենելով որ այնչափ խոստութիւններուն վրայ կը արտնջան, մէկ ենթագրութիւն մը կ'ուզեմ ընել: Համարէ, թէ ես անոնց արտօւնվներէն շարժելով ոճս փօխած ըլլամ եւ ասանկ վարդապետութիւն մ'ընեմ: Ի՞նչ կեցեր էր, ի՞նչ կայ որ այնչափ զլուխնիդ կը ճայթեցընէր, խղճմուանքնիդ կը շարչարէր, թէ ուր կրնաք երթալ, ուր չէր կրնար երթալ, թէ հոգիներնուդ վտանգ մը կայ թէ չկայ: Խաղացէր, խնտացէր, շարզփազիեցէր, հագուեցէր ձգուեցէր, զուարձացէր, ամենայն ազատութեամբ ինչպէս որ աշխարհքս կ'ուզե: Մի նեղասրտիք այն բարեպաշտական գործքերով, եւ այնչափ ձանձրանալի հոգեւոր կրթութիւններով: Տօնի օրերը պատարագ մը, Զատկին Հաղորդութիւն մը, տարին անդամ մը խոստովաննք բաւական է քրիստոնեայ ըլլալու համար: Թէ ես իմ խօսքս ասանկ յառաջ տանելու ըլլայի, դու ընթերցողդ, որ Առորի հոտ մը չունիս վրագ, ի՞նչ պիտօր ինծի համար: Եւ ի՞նչ պիտօր ըսէին այն ծանրագլուխները, որոնք այնչափ կ'ողբան Յիսուսեանց անրարդյական թուլութեանը վրայ: Բայց գիտնաս որ, երբ որ գուն այն ամենայն վերը յիշուած դժուարութիւնները յառաջ կը բերես, գուն ալ այս անբարոյական վտանգաւոր վարդապետութիւնը հաստատած կ'ըլլաս, վասն զի ինչպէս որ ես այնպէս սորվեցընելովս յանցաւոր կ'ըլլամ, գուն ալ նոյները պահանջելովդ իզմէ քիշ յանցաւոր չես ըլլար:

Բայց՝ անդամ մը, յայտնի եւ պայծառ խօսելու համար, իրաւուցնէ Յիսուսի Քրիստոսի վարդապետութիւնը ճանչած չենք ըլլար, թէ որ միտքերնիս չենք դներ, որ մենք թէ հոգւով եւ թէ մարմնով ուրը պէտք է ըլլանք. թէ

մեր պարտքն է մեղաց վտանգաւոր առիթներէն փախչիլը, եւ այս վտանգաւոր առիթներն են, խօսակցութեանց ու կենակցութեանց մէջ աղատութիւնները, անպատշաճ ջռայլութիւնները, դայթ ակղեցուցիչ մերկութիւնները, եւ աշխարհային սէրը. թէ սրտերնուամ մէջ քրիստոնէական առաքինութիւնները պահպանելու համար հարկաւոր է հաւատոյ գործքերուն մէջ զմեզ կրթել. Սուրբ խորհուրդներն ընդունիլ, եւ միշտ Աստուծոյ սուրբ երկիւղին ապրիլ, եւ ինչպէս Առաքեալը կը զբուցէ, ահու դողու մէջ պէտք ենք մեր անձին փրկութիւնը գործել: Այս ամէն բան կատարելը, վախկութիւն, զերութիւն, աւելորդապաշտութիւն չէ, հապա ուղղափառի պէտ կեանք անցընել, աւետարանին հետեւիլ, եւ Յիսուսի Քրիստոսի նմանիլ է. եւ ով որ առանկ չըներ, Խրզնահարութիւն չէ սրտին մէջ զգացածը, հապա իրաւցընէ խղճմասանքին զարնելն է:

Բայց ոմանք նորեն կը պնդեն, ու կ'ըսէն, թէ ու հետապնդութեան նորայի սինէն դուրս է առնել գործելը. գործելու հար ստեռներուն, որ ու կունիւթար չեն ըստ գործելու հերթ հետ ինաւցիները, որ այլու անհզութեամբ է իս իսպառութիւն... Ըստ յառաջ մ'երթար, ինչու որ նորաձեւութիւնը հաս տեղ չունի. ցորչափ որ Յիսուս իր տուած օրենքը կամ փոխած, կամ ի կախ պահած, եւ կամ ջնջած չէ, պէտք է պահենք: Քրիստոնեայք ուրիշ կանոն չունին, բայց միայն Յիսուս Քրիստոս, եւ եթէ բոլոր աշխարհիք ալ հակառակելու դէմ խօսելու ըլլայ, ինք ասոր համար բան չխփաներ: Կենակցելու վրայ առանձինն խօսիլ ուզելով, որովհետեւ բաները մեծցընել չէ իմ կամքս, կը չնորհեմ թէ մարդ կարող է որոշուած առհմանի մէջ աշխարհիքի վրայ ապրիլ, եւ առանց խղճմասնքը ծանրացընելու աշխարհիքիս հետ վարուիլ. բաւական որ ի գործ դրուին այն հարկաւոր զգուշութիւնները, զորն որ իմաստուն շափառութիւնը եւ առաւել եւս իմաստուն երկիւղածութիւնը կ'ազգեն, ինչպէս կ'ըսնեն Աստուծմէ վախցող շատ անձինքներ: Բայց թէ կարելի բան է ամէն տեսակ անձի հետ ընտանութեամբ վարուիլ, այնպիսի կարաւներու, խնջյցներու, թէ առարոններու մէջ գտնուիլ, ուր որ հագուստները յայտնի դայթակղեցուցիչ, խօսակցութիւններն անառակ, տեսիլներն անբարոյական են, եւ հոգւոյ վնաս մը շտալ, եւ աս ալ մինակ սարին անզամ մը խօստովանելով եւ Աստուած զիտէ ինչպէս հաղորդելով՝ ոչ ես, ոչ դուն, ով ընթերցող, երբեք կրնանք համոզուիլ, երր որ ժամանակին փոփոխութիւնը մարդու ընութիւնը եւ իրերը փոխած չէ, երիտասարդութեան վրայէն կիրքերը վերցուցած չէ, զեղեցկութիւնը առանց հրապարակներու, խօսակցութիւններն առանց համոզուելու, անառակութիւնները առանց մոլորեցընելու, եւ մէկ խօսքով, բոլոր մարդիկ ապուշ եւ ան-

զգայ ըրած չէ։ Ասոր համար ըստ հոգեւորականութիւն, ըստ շափազանցութիւն որշափ որ կ'ուզես, երբեք կարող չես ընելու, որ հարկաւոր ըըլսայ այն ետ քաշութիւն, այն զգուշաւորութիւնը, այն վտանգներէն փախչիլը, այն բարեպաշտութեան կրթութիւնը, որ յատուկ է կրած անուննին ճանչցող ուղղափառներուն։

Ասով երկու կարգի անձինք պէտք են լուսաւորութիւն որուն որ առանձինն հարկաւորութիւն ունին։ Ոմանք՝ եթէ շաբ կամբով ալ չէ նէ՝ զոնէ անխօրհրդարար մեծ փութով մը կը յանձնեն, որ ջերմեռանդութեան շափը շանցնի, եւ ասոր մէջ շատ յառաջ չերթքուի ինչու որ՝ ասոնք դիւրաւ չեն կրնար զանազանել թէ ինչ է շափազանցութիւնը, եւ ինչ է եռանդը, եւ որովհետեւ կիրքը ու աւելի եւս աշխարհքի սէրը զիրենք կը կոյրցընէ, ասոր համար շափազանց կը համարին ան բանը, որ ստուգիւ անանկ չէ, եւ այսպէս կը հեռացընեն ճշմարիտ բարեպաշտութենէ զանոնք, որ անոր ուղղութիւնը ճանչցած են։ Թէ որշափ մահառիթ է ասոր ազեցութիւնը շիկրնար ըստուիլ։ Եթէ ասոնք յայտնապէս Լուտերականութիւն կամ անտառաւածութիւն քարոզելու ըւլսցին, զօրութիւն մը չէին ունենար, ինչու որ ամէն լսողները զզուելով եւ զայրանալով կը փախչէին։ բայց ասոր հակառակ այն շափաւորութիւնը եւ այն իմաստութեան գոյննը, որով իրենց՝ աստուածային պատշաճանց մէջ դազնութիւնը կը ծածկեն, անանկ կը կարծեցընէ, թէ մինակ բարի վախճանով կամ գուցէ նաեւ ճշմարիտ բարեպաշտութեան օգտին համար կը խօսին, եւ այսպէս կը համոզցընէ ու կը մոլորեցընէ։

Ես հրապոյրն արմատէն կը չորցընէ ճշմարիտ բարեպաշտութիւնը։ Ինչու որ՝ շափաւորութիւնն եւ ընտրողութիւնը ցուրտ հով մը նէ, որ ամէն եռանդ կը մարէ։ Կրօնը ստուգիւ մինակ զգածմունք եւ սէր մը չէ ինչպէս կը զրուցեն բարեպաշտականներն եւ զգացողականները, ինչու որ հաւատքի սկզբունք, բանաւորութիւն, եւ պարտք ալ է, ուստի նաեւ զգածման ու սիրոյ հետ կը միանայ։ Արդ ով երբեք ըստ, որ զգայութիւնը ունիփով եւ սէրը դրամակշռով կը շափուի։ Եւ գուն իսկ չես տեսներ որ, եթէ սրտէն իր ուժդնութիւնը եւ իր յարձակումը կը վերցընես նէ, անմիջապէս իր սէրը կը բառնաս։ Չկայ այնպէս խիստ վտանդաւոր բան մը, ինչպէս այնչափ ստէպ շափաւորութիւն քարոզելը, եւ անդադար աղաղակելը թէ կրօնը աղէկ է, բայց

Երկրորդ կարգի մարդիկն, եւ տիկնայքն անոնք են, որոնք առ աշխարհքիս ճշմարիտ առարեալները կը ձեւանան։ Ասոնք՝ հազիւ թէ անձ մը կը տեսնեն (դեռ անչափահաս է կամ ամուսնացեալ փոյթերնին չէ), որ քիչ մը աշխարհքէս հեռու կը պարտի, որ շուզեր հագուիլ ձգուիլ աշխարհքիս բոլոր նորաձեւութիւններով, որ շուզեր ամէն կարաւներու

ամէն թէատրոններու, ամէն կենակցութիւններու վազել, որ կ'ուզէ քիչ մը աւելի եկեղեցիններն, ու Ա. խորհուրդներուն յաճախել, անմիջապէս ետեւէն կ'իյնան, չեն թողուր իր հանգարառութեանը ու բարւոյն մէջ։ Այսօր կ'աղալեն որ առանձին կերակրոյ հրամայէ, վասն զի առ եւ ան բարեկամները եւ աղքականները հոն կը դանուին, վաղը լսելու երաժշտական հանդէս մը կայ, ուր ծանօթ քաջ գուսանուհին պիտ'որ երգէ։ Օր մը եաբը նուազաւոր թատր պիտ'որ ըլլայ, ուր որ նաեւ սքանչելի կաքաւ մ'ալ պիտ'որ արուի, եւ եաբը կատակերգութիւն մը, ուր որ ծաղրածու մը կայ, որ ամէնը խընտալէն կը ճամփեցնէ։ Անկից եաբը պարահանդէս, անկից եաբը դիշերական նուագ, անկից եաբը գիշերական հսկում, մէկ խօսքով, միշտ պատրաստ են հազար ու մէկ զբօսանքներու առիթներ առ կամ ան տան մէջ, ուստի որ, կ'ըսեն, պէտք չէ հեռանալ այնչափ անչափ պատճառներու, խորհրդածութիւններու եւ պատշաճութեանց համար։

Եւ թէ այս ամենայն բաւական չեն ըլլար զանիկա համոզցընելու, որ իրենց ետեւէն երթայ, ան ատենը կը սկսին բարի վարդապետի մը կերպարանք մտնել ու խրատել, թէ այն բաններու մէջ ամենեւին գէջութիւն մը չկայ, թէ զոհութիւն Աստուծոյ, իրենք ալ մասնակից չէին ըլլար, թէ որ խիստ համեստ բաններ ըրլացին, թէ նոյնը կ'ընեն առ կամ ան պարոնը, առ կամ ան տիկինը, որոնք որ աղէկ խզմտանք ունին, եւ թէ պէտք չէ սովորութենէ դուրս ելլել, պէտք չէ շափն անցընել, թէ բարեպաշտութիւնը օրինաւոր զբօսանքները չ'արդելեր, թէ ուրիշներուն պէս պէտք է ընել եւ հադուիլ։ Այսպէս եւ ասոնց նման բաններ, այնչափ կը խօսին, այնչափ վրայ կու տան, օր մը այսպէս, օր մը այնպէս, որ հարկ կ'ըլլայ կամ տժգոհութեամբ զիրենք ետ խրկել, կամ բոլորովին աւրուիլ, եւ կամ չկրնալով զիմանալ՝ այս մը ըսել, զօրն որ խզմտանքը եւ բարեպաշտութիւնը չէին ուզեր ըսել։

Գիտեմ, որ ամէնքն առ բաններս միշտ շարութեամբ՝ ընկերը մոլորեցընելու կամքով չեն ըներ, թէպէտեւ կան ումանք, որ առ սատանայական միտքն ալ ունին. շատերը նոյնը կ'ընեն անխորհուրդ բարեկամութեամբ մը. իրենք աշխարհասէր են, եւ կը կարծեն թէ ուրիշն ալ չկրնար զոհութեամբ ապրիլ, թէ որ այնպիսի ունայն զբօսանքները չայցելէ։ Բայց՝ մէծ մասը, ինչպէս շատ անդամ ինծի առ դիտողութիւնն եղած է, նոյնը կ'ընեն ներբին խայթ մը սրտերնեն վերցընելու համար։ Երբ որ ընտիր բարեկամի մը, ընտիր բարեկամուհւոյ մը վրայ երբեմն աշխարհքէս ֆախչիլ մը, առանձնութեան սէր մը կը տեսնուի, ասիկա բարակ յանդիմանութիւն կու զայ անոր, որ ինք զինքը աշխարհքիս տուած է, եւ անկարդութեամբ աշխարհքս կը սիրէ. արդ այսպիսիններն ինչ-

պէտք է ընեն: Արագէս զի՞ իրենց աշխարհասիրութեանը յանդիմանիչ անձն առջեւնին շունենան, ամէն ջանք ու հնարքը կ'ընեն զանիկա իրենց մեղսակից ունենալու:

Բայց Բնէլ որ ըլլայ ըրածներնուն պատճառը, գժուարին է, որ գործած այնչափ հոգեւոր կարծանումնին կարենան իմանալ: Ինչու որ՝ աշխարհքիս երեսը կան անձինք, որ կամ ետ կը քաշուին այսպիսի հրապոյրներէն եւ բարի կ'ապրին, եւ կամ իրենք զիրենք առթի մէջ կը ձգեն, եւ ասոնց մէջ ոչ մեղքէն փախչիլ եւ ոչ ալ չափը պահել գիտեն: Կան ոմանք ալ, որոնք ծանրապէս շիյնալու ալ ըլլան, այսու ամենայնիւ շատ եղանակաւ վնաս կը կրեն: Աշխարհք աշքերնին կը կապէ, կիրքերը՝ զիրենք կը խռովէն, միտքերնին կը ցրուի, բարեպաշտութենէ եւ ջերմեանդութենէ կը պազին, ազօժելու յօժարութիւնը կը կորսընցընեն, եւ հաճոյքներ փընտուելու սկսելէն ետքը, ալ զեղծման ու ապականութեան աահաւն ճամբուն մէջ կ'իյնան: Չեմ ուզեր յիշել այն մէծ շնորհաց ու արդեանց կորուստն որ կ'ընեն, զորոնք որ պիտ' որ վաստըկէին, եթէ այն զրօսանիքներն ու հաճոյքներն Աստուծոյ սիրոյն համար զոհէին:

Աս բանիս մէջ մեծ ծանրակշռութիւն ունին Ս. Օգոստինոսի արցունքներն որ իր Աղիպիոս բարեկամին վրայ սրտի դառնութեամբ կը թափէր: Ասիկա անգամ մը կրկէսի տեսարաններուն հանդիսատես ըլլալու հրաւիրուած ըլլալով, մեծ գժուարութեամբ ելաւ զնաց իր բարեկամներուն խօսքէն շկրնալով անցնիլ, որ զինքն այնչափ կը բռնադատէին: Բայց Բնէլ: Թէ առջի անգամուն ակամայ գացած էր, երկրորդ անգամուն նոյն ակամայութիւնը չկար, ինչու որ բորբոքեալ կիրքէ մը բռնուած էր, ալ չէր կրնար թողուլ, որչափ որ ալ Ս. Օգոստինոս զինքը կը յորդորէր ու կը խրատէր: Արդնոյնը միշտ պատահած է եւ ամէն օր կը պատահի այնչափ այնչափ երիտասարդներու եւ երիտասարդուհիներու վրայ: Խոկզբան ուրիշին կամքը չկոտրելու համար աշխարհքի մէջ կը մոննուի, բայց ետքէն ետ շիկրնար կեցուիլ անձին հաճոյքը կատարելու համար: Մանաւանդ թէ, առանց երկիւզի կրնամ հաստատել թէ, անոնք որ կրօնական կրթութիւնն մը ընդունած էն, ուրիշ կերպ չեն աւրուիր, բայց եթէ աս եղանակաւ: Տեսնեն ուրիշն թէ որչափ հոգիներուն կորստեան պատասխան պիտ' որ տան աշխարհքիս առաքեալներն եւ առաքելուհիները:

Մանաւանդ որ՝ մեր մեծ գժրախտութեամբը բարւոյն շափազանցութիւններու վտանգն ալ հեռաւոր է: Կ'ապրինք հիմակուան ատենս ամէն տեսակ մոլութիւններով փտած ընկերութեան մը մէջ, եւ ժամանակիս երիտասարդները բարեպաշտութեան ամենեւին յօժարութիւն մը չունին, եւ այսպիսիներուն շափաւորութիւն, ու շափազանցութիւններէն

զգուշաւորութիւն կը քարոզուի: Աղէ՛. Ի՞նչ պիտ'որ ըսէիր ինծի, թէ ես երթայի եւ քու ծառաներուոդ այս խօսակցութիւններն ընէի: Լսեցէք ինծի, ծառաներ, արդար եւ իրաւէ, որ դուք զձեզ վարձատրողներուն ծառայէք, բայց կեանքերնիդ փճացընելը, գիշերները քնատ անցընելը, արեանքրտինքի մէջ մտնելը, առողջութիւններնուոդ վեասելը, աւելորդ բան է: Բաներնիդ գործքերնիդ չափաւորեցէք, հանգըստեամբ գործեցէք, երիւրեաւ է լուսաւորութիւն: Աս գէպքիս մէջ ինծի ի՞նչ կ'ըսէիր: Անտարակոյս՝ կ'ըսէիր թէ, աս ալ կը պակսէր, որ դուն գայլիր չափաւորութիւն քարոզէիր իմ ծառաներուս, իբր թէ չէին գիտեր ի՞նչ է չափաւորութիւնը, եւ իբր թէ բնական ծուլութիւնը նոյնը բաւականէն աւելի իրենց սորվեցուցած չէ ու անուորդներու հարկաւորութիւն կայ զիրենք շարժելու: Արդ՝ ինչո՞ւ ուրեմն նոյնը չես ըսեր բարեպաշտութեան չափաւորութիւն քարոզողներուն: Զե՞ս հաւատար որ բնական ծուլութիւնն եւ սեփական զգայուկանութիւնը նոյն չափաւորութիւնը ամենուն կը յանձնէ:

Բայց առանց ասոր ես ուրիշ խորունկ պատճառ մ'ալ ունիմ, զորն որ, կ'աղաւեմ, ընթերցողը աղէկ մտածէ:

Կրօնը գործադրութեան մէջ, եռանդեան աստիճան մը ունենալու շըլայ, դժուարաւ կրնայ իրական բան մ'ըլլալ: Համբաւաւոր Աթաէլ տիկինը բողոքական ըլլալովն ալ կը գրէր թէ, կրօնը կամ ամէն բան է, եւ կամ ոչինչ. եւ եթէ աղէկ իմացուելու ըլլայ աս խօսքն ամենեւին ճշմարիտ է: Ինչու որ՝ կրօնը կամ մարգուն բոլոր միտքը կը գրաւէ ու մինչեւ սրտին խորութիւնը կ'իջնայ, եւ ան ատենը բոլոր կենաց ընթացքը, խորհուրդները, խօսքերը գործքերը կը կարգաւորէ, այնպէս որ, ամէն բանի մէջ կրօնի առաջնորդութիւնը կը տեսնուի, ինչպէս յայտնի կ'երեւայ չէ թէ միայն սուրբերուն, այլ նաեւ աշխարհիս մէջն ալ չատ քրիստոնեայ ընտանիքներու վրայ, որոնց մէջ կրօնն ամէն եղած գործքերուն կանոնն է. եւ կամ վեր ի վերոյ միայն մարդկան մտաց ու սրտին մէջ մտած է, եւ ան ատեն ամենեւին աղդեցութիւն մը շունի, եւ ոչ ալ կրնայ չարն արդելել, ինչպէս նաեւ եւ ոչ բարին կրնայ գործել տալ ամէն անդամուն՝ որ սաստիկ կիրք մը մէջ կը մտնէ, եւ այսպէս իր ներգործութիւնը զրեթէ ոչինչի կը դառնայ: Եթէ ասիկա ամենուն համար ճշմարիտ է, աւելի եւս ճշմարիտ է անոնց համար, որոնք դեռ երիտասարդական հասակին մէջն են, եւ որոնց վրայ դեռ երեւակայութիւնը, զգայութիւնը եւ բերմունքներն աւելի զօրաւոր են քան թէ բանաւորութիւնը եւ խորհրդածութիւնը:

Անցած դարուս մէջ համբաւաւոր տիկին մը աղջկանց կրթութեան համար տուն մը բացած էր, եւ իր մեծ հանձարովն ու բարի կամքովն՝ որ ունէր, տարիներով փորձեց իր աշակերտուհիները համեստ ու խելացի մեծցընելու: Բայց ինքն 5*

ալ շափազանց բարեպաշտութենէ վախցողներէն էր: "Մենք, կը դրէ ինք իր ձեռքովը, կ'ուզէինք հաստատուն՝ բայց վանդերու նուաստութիւններէն հեռու՝ բարեպաշտութիւն մը, հոգւոյ բարձրութիւն մը, ընատիր սկզբունքներ, խրատներու մէջ ճարտարախօսութիւն մը, խօսակցութեանց մէջ ազատութիւն, ընկերութեան մէջ հաճոյականութիւն, աւելի բարձրագոյն բարեպաշտութիւն մը, եւ փոյթ չտանել մը ուրիշ տներու սովորութիւններուն. ահաւասիկ աս էր, ինչ որ մենք կ'ուզէինք.., այսինքն է՛ ինչ որ հիմա աշխարհիս մէջ կ'ուզեն ամեն բարեպաշտութեան մէջ շափաւորութիւն եւ ընտրողութիւն քարոզողները: Բայց քիչ մը ետքը կ'աւելցընէ, թէ հիմա ինչ բանէ եւ պիտ'որ կենանք: Դառն պտուղներուն փորձն առնելով, առջի գրածներուն բոլորովին հակառակը կը հաստատէ, եւ կ'ըսէ ապէտը է նորէն դառնալ այն ամեն առաքինութիւններուն, ինչ եղանակաւ որ վանդերու մէջ ի գործ կը դրուին, այն առնարանական առաքինութիւններուն, այսինքն է՛ խոնարհութեան, պարկելչութեան, մարրութեան, ամենապարզ, ամենախոնարհ էւ անկեղծ սրբակործութիւններն ընելու, աշխարհէս հեռանալու, ինք զինք արհամարհէլու, զլաւուած սիրելու, եւ սուրբ խորհուրդները ստէպ ստէպ ընդունելու եռանդեան: Ասանկ կը դրէր այն ամիկնը. Աստուած տաճք, որ աս ճշմարտութիւնը խօրունկ մը իմանային ամեն դաստիարակներն եւ ամեն դաստիարակուհիները, աւելի եւս ծնողքներն, որոնք կը կարծեն թէ մեծ բան մ'ըրած են իրենց զաւկըներուն կրօնական եւ բարեպաշտական կրթութեանը համար, երբ կէս ժամ կրօնի մէջ կրթել կու տան, եւ սահմանուած վայրկեաններ քանի մը տպուած ջերմեռանգութիւններն ընել տալու կը նային անհաւատավի թեթեւութեամբ եւ անտարբերութեամբ մը: Երանի թէ հասկընային մէյմը, թէ աս որչափ քիչ է եւ որշափ աւելի փոյթ եւ հոգւոյ եռանդ պէտք է պյուղիսի մեծ գործքի մը, թէ որ կ'ուզեն սուրբ վարուց եւ փրկարար գործքերու մեծագին պտուղներն առնուլ: Ինչո՞ւ համար աշխարհիս վրայ կը տեսնուին այնշափ արք ու այնշափ կանայք, որոնք թէպէտ հաւատորով ուղղափառ են, բայց վարքով այնպէս աշխարհատէր: Չափաւոր . . . ընտրող . . . ուղղափառներ են, որ չեն ուզեր շափն անցընել:

Խակ անոնց, որ այսպիսի նախանձաւորներուն ձանձրացոցիշ յորդորանքներէն կը նեղուին, ուրիշ բան չեմ յիշեցըներ, բայց եթէ ան պատասխանը, որ տուաւ իմաստուն եւ ազնուական ամիկն մը ուրիշ մէկու մը, որ չեր դադրեր իրեն ընտրողութիւն յանձնելէն: Տէր, ըստ, քու խորհուրդներէդ մէկն ալ չեմ կատարեր: — Ո՞չ. ինչո՞ւ: — Վասն զի կը տեսնեմ որ, խիստ շատ՝ դուն քեզի համար կու տաս:

Դ. Աւելիանակէն կը մնայ բարեպաշտութեան դէմ նե-

տեղուած վերջին տէղը, եւ այս տէղը կ'առնեն ջերմեանդ անձինքներու պակառութիւններէն։ Չէք տեսներ որ Աւրեանդութուննեան էր իշխան անչին + անհոնիստ, անհոգուր, իշխանը մասր պատղէն կը անչցուի։ Քիչ մը կամաց, այնչափ վճիռներդ տալու մի արտօրար։ Կախ եւ առաջ, ես չեմ ուրանար, որ ջերմեռանդութիւն ցուցընող անձինքներուն մէջ կեղծաւորներն ալ կը գանուին, ասիկա շիկրնար ուրացուիլ։ բայց ինձի կ'երեւայ թէ, շատ անխելքութեամբ նոյն իսկ ճշմարիտ բարեպաշտութեան վրայ կը նետուին անսոնց յանցանքը, որոնք բարեպաշտութեան միայն կերպարանքն ունին։ Ուստի փոխանակ ըսելու թէ ջերմեռանդ անձինքներն ուրիշներէն գէլ են, պէտք էր ըսել, առանց ջերմեռանդ ըլլալու ջերմեռանդ կեղծաւորողները, ուրիշներէն շատ գէլ են։ Եւ ասոր ամէն մարդ կը հաւանէր։ Մանաւանդ որ ասոր նոյն իսկ Առար եկեղեցին համաձայն է, որն որ առաջինն եղած է շանթիւ զարնելու զանոնք, որոնք որ իրենց կեղծաւորութիւններովը քրիստոնէական բարեպաշտութիւնն անարգելի կ'ընեն։

Երկրորդ՝ աս ալ կը շնորհենք, որ ճշմարիտ բարեպաշտութիւն ունեցողներն ալ ամենեւին առանց պակառութեան չեն։ որովհետեւ քանի մը առաքինութիւն ունենալը բոլոր առաքինութիւններն ունենալ ըսել չէ, եւ ծանր մեղքերէն զգուշանալը թեթեւներէն ալ ազատ ըլլալ չինչանակեր։ Բայց աս դէպքիս մէջ Արրուհի թևերեզիայի հետ պէտք է ըսել թէ, ստահակներն իրենց անզգամութիւնը կը ցուցընեն, երբ կը տրտնջան ջերմեռանդ անձինքներու գէմ։ Ինչու որ ինչ պահանջում է աս ըրածնին թէ, մէկը բարեպաշտ ու ջերմեռանդ ըլլալուն համար, անմեղանշական ալ ըլլալու է։ թէ իրենք պէտք են զայթակղիլ, երբ այս անձինքներուն վրայ մարդկային բան մը կը տեսնեն։ թէ պէտք են տրտնջալ, աղաղակել, եւ երթալ՝ հրապարակներու առջւն հանել ասոնց ողորմելիութիւնները։ Ջերմեռանդ անձինքները ջերմեռանդութիւն շունեցողներէն տարրեր բնութիւն չունին։ Արդէն ըրածնին մէծ բան է, որ զիրենք շարշարող կիրքերու գէմ պատերազմելու եւ յաղթելու կը ջանան։ իսկ եթէ փոքր պակառութիւններէն չեն կրնար ազատիւնէ, մեծ անիրաւութիւն չէ մի իրենց անունը վար զարնելն ու անարգելը։

Այնշափ աւելի ծանր է աս անիրաւութիւնը, որչափ չեն տեսներ նախատղներն իրենց ամենամեծ անօրէնութիւնները, եւ անանկ սուր աշքեր ունին ուրիշն մանր տկարութիւնները զննելու։ Թո՞ղ յայտնի ըսեն, որո՞նց կողմը ծանրադոյն ոճիրները կը գանուին։ Ջերմեռանդներուն, չէ նէ բանոնք նախատղներուն կողմը։ Տարակոյս շունիմ որ ամէն

մէկուն իր խղճմտանքն անկեզծ պատասխանը պիտ'որ տայ : Եթէ ջերմեռանդ անձինքներն ունին իրենց անհամբերութիւնը, իրենց հետաքրքրութիւնները, սակայն չունին այն կատաղի անիծաբանութիւնները, այն մոլեգին հայհոյութիւնները շրժունքներուն վրայ ինչպէս ստահակներն ունին : Եթէ ունին իրենց ունայնութիւններն եւ իրենց պատուասիրութիւնները, բայց սակայն չունին այն անիծեալ հպարտութիւնը : որ բերաննին մինչեւ երկինք կը բանան : թէ կ'ուզես, կրնան շահախնդիր, ագահ ըլլալ, բայց ստուգիւ անոնցմէ չեն, որոնք տոկոսիքներով եւ յափշտակութիւններով ուրիշին արիւնը կը քամնն : Կ'ըլլան շատախօս, կ'ըլլան հետաքրքիր, բայց անոնցմէ չեն, որ մինակ աշխարհքիս համար կ'ասպրին եւ ամէն զդայական պղծութիւններու մէջ կը շաղուին : Ամբարլութիւնն, անկրօնութիւնը, անհաւատութիւնը, անառակութիւնը իրենցմէ չէ . ասոնք բարեպաշտութիւնն անարգողներուն մեղքերն են : Ասոր վրայ կը կոչեմ ամէն ընթերցողներուն ուղիղ միաքն ու դատաստանը : Միաքը կը ցուցընէ թէ, ով որ ուռեցքներով լի է : ուրիշին կոծիծին պէտք չէ նայի, եւ թէ յառաջ քան ուրիշներուն գէմ բերանը բանալը, պէտք է նայի թէ իր տանը մէջ բաներն ինչպէս են :

Այսու ամենայնիւ՝ ջերմեռանդ անձինքներուն պակութիւններն ալ այնշափ աւելի երթալով կը նուազին, որշափ աւելի ճշմարիտ բարեպաշտութիւնը կ'աւելնայ, ինչպէս փորձը կը յայտնէ : Եւ աշխարհք, որշափ ողորմելի ալ ըլլայ, աս բանիս նշանաւոր օրինակներ կ'ընծայէ : Ո՞վ է, որ չինանշար իր քաղաքակիցներուն մէջ այնշափ զարմանալի կանայք, որ բոլոր օրը կեանքերնին իրենց անգութերկանը հետ կռույ մէջ են, այսու ամենայնիւ գիւցազնական համբերութեամբ տարիներով ամէն բանի կը տանին, եւ գրեթէ արտաքուստ չեն ցուցըներ կրած այն ծանր խաչերնին, որ մինակ Աստուծոյ յայտնի է : Ո՞վ է, որ չէ ճանշցած նաեւ այն գժրախտ ամուսինները, որոնց գիմացը անօրէն կին մը ելած է, որուն հետ կեանք վարելը իրաւցընէ գժոխք է, այսու ամենայնիւ Աստուծոյ սէրն ասիկա իրենց գրկարար քառարանի մը կը դարձնէ : Ո՞վ է գարձեալ որ չէ ճանշցած այն երիտասարգներն եւ այն օրիորդները, որ մինչեւ հօրերնուն տանը մէջ ծանր վտանգներով պաշարուած են, բայց ամէն հրապոյրներու գէմ հաստատուն կը կենան : Բայց ըսէ ինծի այսպիսի անձինքները որոնց մէջ տեսած ես, ջերմեռանդներուն թէ աշխարհասէրներուն : Անոնց մէջ, որոնք Եկեղեցւով կը մսիթարուին, ազօթքով, խոհեմ խոստովանահօր խրամներով, եւ սուրբ Հաղորդութեամբ կը զօրանան, չէ նէ անոնց մէջ, որոնք որ ասոնցմէ հեռու կենալով խելքերնին մոքերնին աշխարհքիս, անոր ունայնութիւններուն եւ հանդցքներուն տուած են : Ասոր պատասխանը թուղարքն ամէն մորդ իրեն տայ, եւ թողարքնէ,

որ բարեպաշտութիւնը մարդու սիրով լիճնչեր, հապա բանի մը
կը ծառայէ, եւ վերջապէս ուրիշ զօրութիւն մը չունի նէ,
գիտե՞ս ինչ բանի կ'օգնէ, համբերութեամբ տանելու բարեպաշ-
տութեան վրայ խնդացողները:

Գ Լ Ա Խ Խ Լ Է :

Պաշտամունք :

Ա. Ժազդովուրդը հացի կարօտ է եւ ոչ թէ տօներու: — Բ. Հանգիսու-
թիւններու համար արուած տատկը աղքատներուն կրնար բաշխուիլ: —
Գ. Ի՞նչ բանի կը ծառայեն այնշափ եկեղեցիներ:

Աւղղափառ եկեղեցւոյ մէջ Աստուծոյ ընծայուած մեծա-
րանքներուն որպիսութիւններէն զատ, ասոնց յաճախութիւնն
ալ սմանց աշքին գէշ կ'երեւայ, ուստի վար կը զարնեն եւ
կ'արհամարհէն տօներու բազմութիւնը, որով մարդիկ գործ-
քերնէն ետ կը մնան, եկեղեցիները զարդարելու շռայլութիւնը,
եւ նոյն իսկ եկեղեցիներուն հարկաւորէն աւելի շատութիւնը:
Այսպէս ամէն բանի գէմ, որ սուրբ Եկեղեցին կը գործածէ,
թնդանօժնին ուղղած բերաննին բացած անդադար կ'աղաղա-
կէն: Ժողովուրդը հացի կարօտ է, կ'ըսեն, չէ թէ տօներու: Չէր
կրնար աղքատներու տրուիլ այնշափ ստակը, որ փուծ եւ աւե-
լորդ զարդերու կը ծախուին: Ի՞նչ հարկաւորութիւն կայ այն-
շափ եկեղեցիներու, որ անհնարին ստակ կ'արժէն, քանի մը
սակաւաթիւ եկեղեցիներն ալ բաւական էին: Աս կ'ըսեն եւ ա-
մեններին իրենք զիրենք անկրօն չեն համարիր, մանաւանդ թէ,
եթէ երկինք կը լռեն, իրենք զիրենք արդար, շափաւոր եւ աղ-
քատասէր ալ կը համարին: Բայց թէ ի՞նչ պատճառ ունին,
տեսնենք:


Ա. Ժողովուրդը հոցի խորտ է, չէ նէ բռներու: Ոտոյզ
այնպէն է, որ ժողովուրդը աւելի հացի կը կարօտի քան թէ
եկեղեցիներու: Ժողովուրդը թէ մէկուն եւ թէ մէկալին կարօտ
է Յիսուսի Քրիստոսի խօսքին նայելով. ինչու որ՝ մարդ չէ թէ
մինակ հացով կ'ապրի, հապա նաեւ ամէն խօսքով՝ որ Աստու-
ծոյ բերնէն կ'ելլէ: Կարօտութիւն ունի նիւթական հացի, ու-
րեմն կարօտ է աշխատութեան. կարօտութիւն ունի հոգեւոր
հացի, ուրեմն կարօտ է տօներու: Որտի՞ն նիւթական հա-
ցին կարօտութիւն ունի, եւ Եկեղեցին ալ նոյնը զիտէ, ուր
որ սովորութիւնը տօներու աւելորդ թիւ մը խոժած է, կամ
թէ երկրի մը որպիսութիւնները գէշցած ըլլալով աւելի աշխա-
տութիւն կը պահանջաւի, սուրբ Եկեղեցին երբեք դժուարու-
թիւններուն կարեկից ըլլալու եւ դարման տանելու, բաւական
որ պատշաճ եղանակաւ իրմէ խնդրուի: Բայց ան անարդութիւ-

նը, որով կ'աղաղակեն թէ ժողովուրդը շունի կարօտութիւն առներու, ասիկա թէ Աստուծոյ եւ թէ ժողովողեան թշնամանք է:

Աստուծոյ թշնամանք է, վասն զի՞ երբ որ Աստուած իրաւունք ունի մարդիկներէն փառաւորունըլու, ժողովուրդն ի՞նչպէս կրնայ հարկ շունենալ զինքը փառաւորելու: Եւ եթէ աս վախճանաւ ժամանակ մը շիարուիր նէ՛ ինչպէս է առներու ժամանակը, ի՞նչպէս պիտ' որ փառաւորուի: Առնեւոր անձինքները, եւ որոնք որ ապրելու համար ամէն օր աշխատելու հարկաւորութիւն շունին, կրնան քիչ մը ժամանակ Աստուծոյ ծառացել: Բայց ժողովուրդն որ անգագար աշխատութիւններու մէջ ընկըզման է, եթէ առնի օրերը վերցուի, ալ առիթ մը շունենար իր Աստուծոյ վրայ մտածելու: Ասոր համար ժողովորդեան ըսելը, թէ առներու կարօտութիւն շունի, ըսել է թէ, Աստուծոյ կարօտութիւն շունի:

Ասիկա միանգամայն շնանշնալ մըն է այն ամէն օգուտները, որ տօն օրերը ժողովրդեան կը պատճառէն: Ամէն մարդու համար ալ այն օրերը Աստուծոյ օրեր են, ուստի եւ ճշգիւ ալ Աստուած կը պահանջէ, ինչպէս կը ցուցընեն Սուրբ դիբքերը, սուրբ Եկեղեցւոյ աւանդութիւնները, ամէն ժողովրդոց սովորութիւնները, եւ նոյն իսկ բանաւորութիւնը: անանկ որ աւելի դիւրին է առանց լեզուի ժողովուրդ մը դանել, քան թէ առանց տօն օրերու: Բայց մէկ դի ձգելով ասիկա՝ որուն վրայ ամէն ուղղափառաց քրիստոնէական վարդապետութիւնները կը խօսին, ի՞նչ են առները մասնաւորապէս ժողովրդեան համար: Տօներն են, որ ժողովուրդը չեմ ըսեր բարեպաշտ եւ կրօնակեր, հապա, զրեթէ զրեթէ մարդ կ'ընեն: Հասարակորէն ժողովրդեան վարած կեանքը թէ դաշտերու վրայ, եւ թէ քաղաքներու մէջ, զինքն աւելի բրտացընելու կը նոյի: Կեանք մը, որ միշտ կոչտ հազերու հետ եւ զործարաններու մէջ ժաղուած է, մարդուն ժամանակ չիթողուր իր միուրը մշակելու, եւ վերնագոյն բաներու բարձրացընելու: Մեծ քաղաքներու մէջ, ուր որ ընդարձակ զործատուններ այնշափ մարդկան բազմութիւն կը ծառայեցընեն, եւ զիրենք բոլորուին մերենական զործքերով կը զբաղեցընեն, ստուգիւ այն մարդիկն աւելի նիւթական, աւելի բիբու ու կոչտ կ'ընեն, ինչպէս Անդղիայի, Բեղդիայի եւ Գաողզիայի զործարանաշատ քաղաքները կը վկայեն: Ուստի առնաց համար տօները թէ ժամանակաւոր եւ թէ հոգեւոր բարիքներ են:

Ժամանակաւոր բարիք են, վասն զի շունչ առնել մըն է իրենց վիճակին անդադար աշխատութիւններէն. շունչ առնել մը, որ խիստ հարկաւոր է, որովհետեւ չկայ մարդ, որ կարող ըրայ տանիիլ այնպիսի անվերջանալի աշխատութեան: Ասիկա անկից ալ յայտնի կ'երեւայ, որ այն գժբախաները, որոնք որ շարաշար սովորութիւն ըրած են տօն օրերը գոր-



ծելու, ուրիշ որ մը անդործ կ'անցընեն: Վերջապէս շունչ առնել մըն է, որ բարոյական ազգեցութիւն մ'ունի բոլոր ժողովրդեան կենաց վրայ: Քորմնենէն զբագետին ճարտար դրին աս վերջի տարիներու մէջ ցուցուց, թէ տօնի օրը ինչ է դաշտերու համար. նոյնը համեմատութեամբ մը կրնայ ըստիլ քաղաքներու համար ալ: Բոլոր շարժու մէջ ռամփե ժողովուրդը եւ դեղացին իր աշխատութիւններուն մէջ զբաղած' իր անձին շինայիր, ոչ մարմնոյն եւ ոչ հոգւոյն խնամ կը տանի: Տօնի օրերուն համար կը պատրաստէ իր պատշաճաւունները, եւ այս տօնի օրն է որ զինքը կը վարժեցընէ մաքրութեան եւ վայելլութեան: Կնոջ մարդոյ համար անդադար զրգիռ մըն է գործելու, որովհետեւ չ'ուզեր որ իր զաւկընները տօնի օրերը գծուծ եւ անարգ երեւան: Օրիորդ մը հանճարաւոր կ'ըլլայ, որովհետեւ շուզեր որ իր հաւասարներէն վար մեռյ: Տօնի օր ազգականք՝ բարեկամք իրարու հետ կը տեսնուին. եւ առ է, որ ընտանեաց կապերն աւելի կը զօրացընէ. կերակրոյ քիչ մը առաւելութիւնը, զուցէ նաեւ բազմատեսակ առատութիւնը, եւ ամբողջ օրուան հանդիսարը մարմինը կը ժրացընեն, եւ անոր զօրութիւն մը կը տան զինակին համաձայն աշխատելու. նոյն իսկ հոգին նոր քաջալերութիւն մը կ'առնէ եւ բոլոր մարդը կը նորոգուի: Կո՞ր բան. այնչափ կ'աղաղակին ժողովրդեան բարուցն համար, եւ շեն ճանչնար թէ որն է անոր առաջին օգուար: Բայց ստոյգ է, որ ժողովուրդը շունի մէկը, որ այնպէս անկեղծութեամբ եւ ճշմարտապէս զինքը սիրէ, ինչպէս սուրբ Եկեղեցին:

Այսու ամենալինիւ տօներուն այս ամէն երկրաւոր բարիքներն ոչինչ են, երբ հոգեւորները կը մտածենք: Ժողովուրդն ալ ուրիշ ամէն դիւրութիւն ունեցող ունեւորներու նման, հոգի մ'ունի դարմանելու. ուստի՝ իրեն համար ալ հարկաւոր է քրիստոնէի կրօնական կրթութիւն մը, վասն զի անոր հոգին ալ պետք է որ փրկուի: Արդ՝ եթէ տօն օրերը վերցընելու ըլլաս, ժողովուրդն ե՞րբ իր հոգեւորին պիտի նայի: Եթէ նիւթական հացի կարօտութիւն ունի, մեծագոյն եւս հարկաւորութիւն ունի ճանչնալու Աստուծոյ վերաբերած ճշմարտութիւնները, իր հաւատքին վարդապետութիւնները, թէ ինչպէս արդարութիւն ընելու է, ինչպէս պարկեշտութիւն պահելու է, ինչպէս զաւկընները մնաւցանելու է, ինչպէս իր կիրքերը պետք է զսպել: Ասոնց ամենուն համար հարկ է ճանչնալ նաեւ պատճառներն, որ համոզուի, լուլ խրանները, որ յորդորուի, իմանալ ճշմարտութիւններն եւ սկզբունքները, որ զինքը հաստատուն պահեն: Եւ եթէ կիրք ունի, ու վասնազններէն եւ զէշ հրապարներէն ազատ չէ, ուրիշն առանց ասոնց շիկընար ըլլալ: Արդ տօնի օրերը որ ստեղ կը պատահին, այս ամէն հարկաւորութիւններուն մի-

նակ ճար մը կը դանէ : Աս օրերը կը լսէ ժողովուրդը կենաց խօսքերը, որ թէ պէտ աստուածային եւ բարձրագոյն են, այսու ամենայնիւ դիւրմբանելի բաներ են, որովհետեւ Աստուածային իմաստութիւնն անոնց ըմբռմանն ալ յարմարցուցած է . աս օրերը շափաւոր ատեն մը ազօթքի զբաղելով աւելի բարի եւ ընտիր կ'ըլլայ, եւ երբեմն երբեմն իր յանցանքներէն ալ կը մաքրուի, կը մերձենայ ամենասուրը խորհրդին, իր բարքը կ'ուղղէ եւ Աստուծոյ հետ կը միանայ : Տօներու մէջ կը յիւէ թէ Յիսուս իր Փրկիչն է, ամենասուրը կոյսն՝ իր Մայրը, Սուրբերը՝ իր փաստաբաններն ու պաշտպանները, եւ անմահութեան գեղեցիկ զեփիւներու մէջ հոգի կ'առնէ : Գիտեմ՝ որ ոմանց աս ամէն խորհրդածութիւնները շահու եւ առուտուրի մեծամեծ եւ բարձրագոյն նպատակներու համեմատելով, չնչին բաներ կ'երեւան . բայց՝ անանկ համարին ինչպէս որ կ'ուղին . մենք ուղղափառքս կը հաւատանք, որ մարդս աշխարհը եկած է մինակ իր հոգին փրկելու համար, եւ չենք կրնար փրկութեան ամէն հարկաւոր միջոցները մեծ շհամարել :

Աւելմն կը հաւատան դուն, կրնայ մէկն ինծի ըսել թէ, ժողովուրդը տօն օրերը աս ըսած հոգեւոր բաներուն կը զբաղի : Չատ պարզամիտ մարդ մը կ'ըլլայիր, թէ ասոր համոզուած ըլլայիր : Չես տեսներ, որ աս օրերն ուրիշ բանի չեն ծառայեր, բայց եթէ զեղիսութեան, դատարկութեան, խաղերու եւ գինետառներու մէջ անցընելու : — Կախ պատասխան կու տամ թէ, ասիկա ընդհանրապէս սուտ է, որովհետեւ թէ քաղաքներու եւ թէ առաւելեւս զեղերու մէջ շատերը նոյն օրերն աստուածային պաշտամանց կրթութիւններու մէջ ալ կ'անցընեն . դնենք թէ ոմանք այն հանգիստութիւններուն հետ անպատշաճ զբօսանքներ ալ խառնեն : Երկրորդ՝ ազէկ միտ դիր ասոր, որ եթէ շատերուն՝ տօն օրերն ինչպէս պէտք է շպահելուն համար, տօները բոլորովին վերցընելու ըլլաս, կը զրկես բուն բարիներն ալ, որոնք ազէկ կ'անցընեն եւ իրաւունք ունին, որ նոյներն իրենցմէ չվերցուին . այնպէս որ՝ չար գործածելու վտանգը վերցընել ուղելովդ, կը բառնաս նաեւ բարի գործելու կարելիութիւնը, որն որ չէ թէ միայն ամէն արդարութեան օրէնքներու, այլ նաեւ խոհեմութեան դէմ է : Բայց ես ալ իմ կողմանէս ասոր վրայ հարցընելու բան մ'ունիմ : Ինչո՞ւ համար այնչափ մարդիկ առները դատարկութեան ու զեղիսութեան մէջ կ'անցընեն : Ա՞կ է դիմաւոր պատճառն այսպիսի անկարգութեան : Եթէ քիչ մ'աւելի զգուշութեամբ պահուելու ըլլային Եկեղեցւոյ օրէնքները, որ այս անկարգութեանց առիթները վերցընել կը հրամայէ, արճանոցները, պանդոկները եւ ուրիշ աս տեսակ ժողովատեղիները դոց պահելով, միթէ ժողովրդեան օգտին համար մեծ բան մ'եղած չէր ըլլար : Բայց բաները, թող որ

քիչ մը յայտնի խօսիմ, բոլորովին ուրիշ կերպ կ'երթան։ Այլեւայլ՝ կամ անզգաստ, կամ շահախնդիր, կամ անկրօն տեսչութիւններ, կ'երեւայ թէ, ուրիշ լաւագոյն բան մը չեն դաներ, բայց եթէ ամէն ճամբռվ՝ տօնի օրերը ժողովուրդը Եկեղեցիներէն ու կրօնական պաշտամունքներէն հեռացընել։ Տօնի օրերը հրաման կը տրուին ամէն կաքաներու, ամէն հանդէմներու, ամէն տեսարաններու, որոնք կարող են բազմութիւնն իրենց ձգել։ Դժբախտ է այն հոգւոց հովիւը, որ ջանայ ասոնց արգելք մը դնել տալու. ինչու որ կամ ցուրտ պատասխան մը, եւ կամ դուցէ սպառնալիք մը պիտ' որ ընդունի։ Տօն օրերը շատ տեսչութիւններ իրենց վճարմունքները կը կատարեն. թէ զօրաց հանդէմները, թէ երեսփոխաններու ընարութիւնները, եւ թէ ուրիշ հազար ու մէկ առանձնական եւ հրապարակական շահերը տօնի օրերուն կը ձգուին ան իշխանութենէն, որ կը պարտաւորէր արգելելու։ Դարձեալ, դարու մը մէջ կը գտնուինք, որ իրը թէ բաւական չեն եղած անկարգութեան հին հրապարակական շահերը տօնի օրերուն հանդէմներու վրայ ալ հնարուեցան տօնի օրերուն հանդէմները, ըստած ընթացները, եւ ահաւասիկ ամէն քաղքէ, շրսեմ ամէն գեղէ արուեստաւորներու, արուեստագետներու, խանութպաններու եւ ստորին մարդկան բազմութիւն մը դուրս կը թափուի, ասդին անդին կը ցրուի, ինք զինքն ուտելու խմելու, խաղալու խնտալու տալու համար։ Հոս չեմ համրեր այնշափ վիածները որ մէկ օրուան մէջ կ'ընեն, բոլոր շարթուան մէջ վաստըկածնին մօխելով ու մեծամեծ շարիք կարօտ ու չբաւոր ընտանիքներուն հացընելով։ Չեմ յիշեր այն սովորութիւնը որ կը ստանան զեղին եւ մոլի կեանիք մ'անցընելու, որով ընտանեաց սէրը կը կորսընցընեն, եւ ալ չեն գըտներ ընտանեկան շափաւոր հանդոյից քաղցրութիւնը։ Ո՞ւր կը մնայ անկից ետքը Եկեղեցւոյ միտ դնելու կարելիութիւնը։ Արեւը ծագած պէտք է որ տնէն ելլեն, հազիւ թէ կը համին, ալ Եկեղեցւոյ վրայ մտածող շիզտնուիր, ամէն մարդ գինուոյ եւ շարագոյն եւս բաներու կը վազէ, մինչեւ իրիկուան դէմ յոզնած՝ եւ ոգելից խմելիքներէն ճնշուած տուն կը դառնան բերաննին հայհոյութեամբ լեցուն, կնիկնին եւ զաւակնին սարսափեցընելու համար։ Եւ ոչ ալ բանը Եկեղեցւոյ զանցառութեան վրայ կը մնայ. ինչու որ ուրիշ շատ անկարգութիւններու դուռ կը բացուի։ Կառապանները, պանդոկապետները եւ ծառաները առաւտատէն կը սկսին գործելու եւ եկողներուն սպասելու, գլուխնին շատ ուրիշ բաներ ունին մտածելու, քան թէ աստուածային պաշտամունքը։ Հազարաւոր անձինք երկաժուռզւոյն ընթացքին երկայնութեամբը կարելիութիւն չունին Եկեղեցւոյ միտ դնելու, որովհետեւ այն օրերը շափէ դուրս զբաղած են։ Ասկից՝ ժողովրդեան ամէն աստիճաններուն մէջ կը տարածի անհաւասլի տգիտութիւն մը

աստուածային բաներու վրայ. ազիտութեան վրայ կ'առելուց
անկից յառաջ եկած բարուց անասնական ապականութիւն մը,
եւ ընկերութիւնն աս կողմանէ հեթանոսական կ'ըլլայ, թէ
չարագունի ալ շիդառնար նէ. որովհետեւ ապականութիւնը
որ քաղաքականութենէ կը ծնանի աւելի գարշահոտ է, քան
բարբարոսութենէ ծագած ապականութիւնը: Աս բաներս կը
գրեմ նէ, չէ թէ յոյս մը ունիմ որ ճար մը պիտի գտնուի,
որովհետեւ չեմ կարծեր, որ հիմակուան ատեններս գտնուի
այն քրիստոնէական քաջարտութիւնը, որ հոգ մը տանի.
հապա որպէս զի գոնէ ամէն մարդ տեսնէ, որ մեր շարիքնե-
րուն պատճառն եկեղեցական օրինաց զանցառութիւնն է, եւ
թէ երբ որ ժողովուրդը տօները աղեկ շիպահեր նէ, յան-
ցանքին մէկ մասը իրեն վրայ շիծանքանար:

Բ. Մէկալ դիմուդրութիւնն եկեղեցիներուն զարդե-
րուն վրայ է: Ի՞նչ հորիւնար է ոյնչու շրտումնէ, վշտն,
ոյնչու շրտումնէն: Ա-ելի օդուիր լի՛ր ըւշը: Ի՞նչ ոյունէ
եղունակու ինշոյն սպան աշխատներու որունելու ըլլը: Աս ընդ-
դիմախօսութիւնն այնշափ հին է, որշափ քրիստոնէութիւնը.
բայց բանն ան է, որ շատերը միտ չեն դներ, թէ այս ընդդի-
մութեան առաջին հնարողը Յուդայ Յիսուսի մատնիչն եղաւ:
Յուդան է, որ Մագդաղենացւյն անուշահոտ ու մեծապին
իւղին Յիսուսի պատույն համար առատութեամբ թափելը
տեսնելով, ձայնը բարձրացուց եւ ըսաւ, թէ շատ լաւ կ'ըլ-
լար, թէ այն իւղը ծախուեր եւ զինը աղքատներուն տրուեր:
Բայց Յիսուս աստուածային Ալարդապետն աս իր աղքատ-
սիրութեանը վրայ շատ չհամեցաւ, մանաւանդ թէ զինքը
յանդիմանեց ու պապանձեցաւ, երբ դարձաւ Մագդաղենա-
ցւյն եւ աղեկ մը զանիկա գովելէն ետքը՝ խոստացաւ թէ,
այն բրած գործը Եկեղեցւյ մէջ յափուեան պիտ'որ յիշուի:

Եւ իրաւցընէ՝ ըստանին գիտեն արդեօք որ սուրբ Ե-
կեցիներուն հարատութիւնն ու փառաւորութիւնը չեն ուզեր
ու վար կը զարնեն նէ, միտքերնէն չեն անցըներ թէ, այս
սուրբ տաճարները Աստուծոյ փառացը համար շնուած են,
եւ ինչ որ անոնց մէջ կը գործածուի, ամէնն ալ Աստուծոյ
պատույն եւ մեծարանքին համար է: Աս մտածութիւնները
միանգամ ու միշտ ասանկ բաներ խօսողներուն ըերանը պէտք
էին գոցել: Աստուծ ամէն բանի գերագոյն Տէրն է, միթէ
արժանի չէ որ այսպէս ճանշցուի ու փառաւորուի: Արդ՝ ու-
րիշ Բ՛նչ կերպավ կը զարնեն ամէն բանէ վեր յարդել ու
մեծարել, եթէ ոչ ընծայելով իրեն ինչ որ երկրիս վրայ
ազնիւ ու պատուական է: Ակունք, մարդարիտ, արծաթ, ոս-
կի, մետարս, անուշահոտ խնկեր, ասոնք ամէնքն ալ այնպիսի
նիւթեր են, որ մենք ուրիշ բաներէն վեր կը համարինք,
ուստի հարկ է, որ նոյներն Աստուծոյ պատույն գործածենք:
Եւ շատ մէկը այն աղայական խօսքը, թէ Աստուծ ասոնց

Հարկաւորութիւն չունի, մասն զի առով կը ցուցընէ թէ պատճառն իսկ չէ հասկըցեր, որուն համար որ այն արտաքին փառաւորութիւնը հարկաւոր է: Չէ թէ Աստուած անոր կարօտութիւն ունի, այլ մեր պարուքը, մեր հարկաւորութիւնն է, որ ունինք զԱստուած, որչափ կարելի է, մեր կողմանէ քիչ անարժանութեամբ պատուելու ու պաշտելու, եւ իրեն ընծայելու ան բանը՝ որով մեր հպատակութիւնը, մեծարանքն ու աէրը աւելլ կ'երեւայ:

Թագաւոր մըն ալ, որ քանի մը որ իր հպատակներէն մէկուն հետ ընտաներար կենակցելու համար անոր տունը կ'իջնայ, հարկաւորութիւն չունի այն փառաւորութեան, որով կը մեծարուի. ինչու որ՝ ամէն բան, թէ որ ուզելու ըլլայ, կրնայ իր պաշտաէն ունենալ. բայց այն հպատակը կը պարտաւորի այսպէս վարուելու, որովհետեւ ասանկ կը պատշաճի հպատակի մը որպիսութեան եւ թագաւորական արժանաւորութեան:

Եւ ասիկա մաաց ընական լոյսն անանկ յայտնի կը ցուցընէ, որ ամէն ատեն, ամէն՝ նաեւ բարրարոս ազգեր աստուածային պաշտամանց մէջ ամէն տեսակ շքեղ եւ փառաւոր հանդէսները կը կատարէին: Հնդկաց փակուները եւ Մեքսիկացւոց տաճարներն իրենց շքեղութեամբը եւ հարստութեամբը Յունաստանի եւ Հռոմայեցւոց կոատուներէն վար չէին մնար: Տաճկաց մզկիթները, Զինաստանի, Թիովեթի, եւ Պարսից պաշտամանց տուները, որչափ այն ազգերուն հանճարը եւ հարստութիւնը կարող է, հոյակապ եւ փառաւոր կը շինուին: Լուսաւոր վկաներ են ըսածներուս աս ամէն ազգերու մէջ քրմբուն ունեցած հարուստ եկամուաները, իրենց պաշտամանց զգեստներուն եւ անօթներուն արտաքոյ կարգի շքեղութիւնը, եւ ոսկեց, արծաթի եւ գոհարներու առաստութիւնը, որոնք որ մինչեւ աս օրուան օրս կը տեսնուին, եւ որոնց մէկ մասն ալ քրիստոնեայ ազգաց թագաւորներուն բով եւ մուտէռներու մէջ կը պահուին: Ամէն ազգ ներքուստ աս զգածմունքն ուներ որ, ինչ որ մաքուր, ինչ որ մեծագին, ինչ որ սուրբ եւ ընտիր է երկրիս վրայ, այն ամենայն աստուածութեան հաճոյական է: Բայց մնիք ասոր աւելի զօրաւոր ցոյցն ունինք հին օրէնքին մէջ, ուր որ ինքն Աստուած ուզեց եւ հրաման տուաւ տաճար մը շինելու, որ բոլոր աշխարհիքիս վրայ առաջին զարմանալիքն ըլլայ, որուն մէջ ոսկին, արծաթը, ազնիւ քարերը, հուսաւէտ փայտերը, քանդակները, գեղեցիկ արուեստներն, ան աստիճանի շքեղութիւն մը կու տապահին որ երբ սուրբ Գրքին մէջ մանր ստորագրուած չէր ըլլար, անհաւատալի բան մը կը համարուէր: Այս ամենայն ինչ է, բայց եթէ յայտնի փորձ մը, որ Աստուծոյ խիստ հաճոյական նն այսպիսի փառաւորութիւնները: Արդ՝ եթէ հաճոյ էր Աստուծոյ հին տաճարին շքեղութիւնը,

որ որ սուրբ բան՝ մինակ Տապահակն է։ Քիչ մը Մահամեա կը պահաւէք, որն որ օրինակ մըն էք մեր խորաններուն վրայ պաշտուած Արրութեան խորհրդին, որպիսի մեծվայելլութիւն, որպիսի փառաւորութիւն պէտք չեն ունենալ քրիստոնէից եկեղեցիները, ուր որ ճշմարտապէս իրազես ներկայ է թագւորաց Թագաւորը։ Ո՞հ։ մեզմէ շատ տարրեր կը զգային մեր նախնիքը, որ այնչափ չքեզ եկեղեցիներ իրենց զարմանալի զարդերովը մեզի թողուցին։

Իսկ եթէ աս պատճառները չեն շարժեր ոմանց սիրաը, որ ամենեւին Աստուծոյ վերաբերած բաներէն համ չեն առներ, եւ միշտ աղքատներուն բարիքը կ'ուզեն փնտաել, կրնայինք իրենց ասանկ պատասխան տալ։ Բարէ, ինչ է պատճառն որ այդչափ ետեւէն կ'իյնաք մինակ Աստուծոյ տներն իրենց զարդերէն մերկացընելու աղքատներուն օգնութեան համելու համար, եւ կը խնայէք այնչափ ուրիշ զարդերու, որ շատ աւելի արժէք ունին։ Ինչո՞ւ չեք աղազակէր թէատրոններու շքեղութիւններուն դէմ, որ տարուէ տարի նորէն նորէն կը շինուին այնչափ քաղաքներու մէջ, մէկը մէկալէն գերազանց, ի վեաս բարի վարուց եւ հրապարակական ու առանձնական տնտեսութեան, ինչպէս ամեն մարդ գիտէ։ Ինչո՞ւ լռութեամբ թոյլ կը տրուին առանձնական տներու մէջ եղած շռայլութիւնները, որոնք օրէ օր աւելի սաստիկանալով, աւելորդ բան չեն թողուոր աղքատներուն բաշխելու։ Ինչո՞ւ եւ ոչ խօսք մը կը զբցուի կանացի շռայլութիւններուն դէմ, որ այնչափ ծանր բեռ մըն են ընտանիքներու, տեսակ տեսակ նորաձեւութիւններուն պատճառաւ, որ ամեն օր նորէն կը հնարուին։ Սուրբ տաճարներուն փառաւորութեան եւ անոնց զարդերուն դէմ կանչվուտելէն յառաջ, քիչ մ'ալ աս անօգուտ ծախքերուն դէմ աղազակելու չէր մի։ Ո՞հ։ ինչպէս կասկածելի է աս՝ աղքատաց բարոյն նախանձաւորութիւնը։

Ակեղեցիներուն շքեղութիւնն այնպիսի շքեղութիւն մըն է որ նաեւ աղքատաց բարոյն կը գտանայ։ Ժողովրդեան այն մասը, որ թէատրոններու, որահներու, ծաղկեալ ակումբներու մասնակից չ'ըլլար, Եկեղեցւոյ փառաւորութիւնը կը վայելէ։ Առամիկը հոն կը մոնէ իրրեւ իր տունը, խորանի երկրպագութիւն կ'ընէ ինչպէս իշխան մը, կը զուարձանայ իր աշքն ան զարդերուն վրայ, կը վայելէ այն տեսութիւնը, եւ քիչ մը մոռնալով իր խրճիթին ողորմելութիւնը, բոլորովին զիզուած շիզգար ինք զինքն երկրաւոր բարիքներէն, ինչպէս յառաջազդյն կը կարծէր։ Այնչափ մեծ է իր գեղին մէջ փառաւոր տաճար մը ունենալուն վրայ զգացած հաճութիւնը՝ որ թէեւ ունեցածն ալ ոչինչ ըլլայ, երբեք շիզլանար իր մէկ գրամն ամեն անզամուն՝ որ խօսք կ'ըլլայ մեծազին սպասով մը զանիկա հարստացընելու կամ զարդարելու։

Եւ չէ թէ մինակ հաճութիւն մըն է որ կը զգայ, հա-

պա ոգուան ալ ունի : Աստուած՝ սուրբ տաճարներուն փառաւորութիւնն առանց խորունկ պատճառներու շուզեց : Զդայարանար պատած մարզուն ուրիշ բան ոյնպէս ազգու չիխօսիր, թնդպէս զդայարանքի տակ թնկածը, ուստի Եկեղեցւոյ ընդարձակութիւնը, խորաններուն փառաւորութիւնը, զարդերուն հարստութիւնը, անօթներուն մեծ զինը, խոնկերուն անուշահստութիւնն առաջնն համարներն են որ կը սորդի աստուածութեան մեծութեանը վրայ : — Դաւթի մէկ զեղեցիկ մարզարեսութիւնն է, որ Աստուած իր տանը մէջ պիտ' որ յայտնուի . Աստուած է ունցրէ խորու՛ յայտնի . եւ ասով կ'ուզէ իմացընել, թէ տանը փառաւորութենէն ընակցին մեծվայելութիւնը կը ճանչցուի : Ճշմարիտն ըսելու համար, մէկը փիլիսոփայ ըլլայ որշափ որ ուզէ, ասկայն շիկրնար շզդու իր անձին վրայ Աստուածոյ զազափարին մեծնալը, երբ որ մեր պլիաւոր Եկեղեցիներուն զանէն սորը ներս կը զնէ : Այն ընդարձակ կամարները, ոյն հազուազիւտ մարմարեսները, ոյն արձանները, նկարները եւ խորանները, որոնց ամենը մէյ մէկ զանձեր են իրենց նիւթեցն եւ շատ անգամ արհետին կողմանէ, քեզի զգալ կու տան, որ հոս բանը մարդկան ոզորմելի մեծութիւններուն վրայ չէ, հապա անրաւ, անհուն, անմահ էակին, Աստուածոյ մեծութեանը վրայ է : Սիրուն՝ ալ շիկրնար անտարբեր մասը առ տեսութեան մէջ, ուր որ միուրը կը յառաջն՝ պէտք է որ կամքն ալ եւ յօժարութիւնն ալ հետեւին : Աւստի հոգին՝ ինք իրմէ ելած՝ յափշտակուած կը զգայ, առանց իր իմանալուն միուրը յԱստուած կը զիմէ, եւ հազարումէկ բարձրագոյն զգածմանըներ հոգին կը զրաւէն, որուիր զուցէ ինք չըմրուներ, եւ ոչ ալ կրնայ մեկնութիւնը տալ : Եւ եթէ ասոնց վրայ առելցընես նաև արարութիւնները, ծէսերը, երգերը, զորոնք սուրբ Եկեղեցին պյապիսի հանդիսութիւններու մէջ ի զործ կը զնէ, եւ ոյն ծանր, դաշնակաւոր երգեռնեներուն ձայնը, քահանապյական զգեստները, վառուած մոմեղէնները, ահաւասիկ բոլոր զգայարանըներդ զուն քեզմէ զերի ըրած կ'ըլլաս աստուածպաշտութեան : Ստոյդ կը զրէր մեծն սուրբ Օգոստինոս իր վրայ, թէ ամենէն քաղցր արցունքները Միլանի մէջ կը թափէի, երբ որ Ա-Ամբրոսիս մեծ եպիսկոպոսը աստուածացին պաշտամունքներն այնպիսի մեծ հանդիսութեամբ կը կատարէր : Մզի իմաստուն եպիսկոպոսը կը հաստատէր թէ, իր առ Աստուած բարձրագոյն վերացութերը իր մայր Եկեղեցւոյն սուրբ պաշտամունքը մէջ անեցած էր : Եւ ամեն տարի Հռոմ՝ շատ պյաղանդներ ներբռուստ կը ցնցուին իրենց մօլորութիւններէն, երբ կը տեսնեն Յիսուսի Քրիստոսի փոխանորդը, որ Աստիկանեան արքունական Եկեղեցւոյն պայծառութեանց մէջ Աստուածոյ քառութեանց զոհը կը մատուցանէ, այնչափ զգայութիւնը ազդուէ կամքը շարժելու : Արդ՝ ասանկ ըլլալով՝ թնդպէս որ շիկրնար

ալ ուրացուիլ, ինչու ուրեմն պղոբմաւթեան անունով կ'ուզեն զրկել քրիստոնեաներն ու ժողովուրդն այսպիսի մեծագին բարիքէ մը, որ գերագոյն կարգի է: Գեշի գործածուած է ուրեմն արծաթն ու ոսկին, որ այսպիսի բարձրագոյն վախճանի մը կը ծառացէ: Ա՛հ, յանդուդն չեմ համարուիր, թէ ըսեմ, որ աղքատաց մէրը Եկեղեցւոյ ատելութիւնը կը ծածկէ այսպիսի կեղծաւոր հրապարակախօսութիւններու մէջ:

Գ. Ակերջապէս ոմանք ալ գէլ կը տեսնեն որ Եկեղեցներն այսուհետ էշ շատնան, երբ որ քիչն ալ բաւական էր: Ասոր վրայ վերն այնչափ խօսելէն ետքը, այսպիսիներուն հոստեղա քանի մը խօսքով կը պատասխանեմ: Մեր նախնիքներուն աշքին առջևն Եկեղեցիներու բազմութիւնն ամեննեւին ծանրութիւն մը չէր, կը բաղձային որ որչափ կարելի է անոնց թիւն աւելցընեն, եւ երբ որ Եկեղեցիներու բազմութիւն կը շնչեին, ուրիշ բան չէին մոտածեր, բայց զՅիսուս ի սուրբ Խորհրդեան իրենց մէջն ունենալու: Բայց հմատ ինչու այնչափ ծանր կու գայ ոմանց: Ահաւասիկ պատճառը, որուն համար նախնի ուղղափառներն այնչափ Եկեղեցասէր էին: Իրենք կը հաւատային, թէ Աստուծոյ ժողովուրդն են, եւ Յիսուսի Քրիստոսի ընտանիքը, եւ զինք իրենց Հայրը ճանչնալով, կ'ուզէին որ միշտ իրենց մէջն ըլլայ: Արդ՝ մենք ալ անոնց պէս Աստուծոյ որդիքը եւ Յիսուսի Քրիստոսի եղբարբը չենք ու պիտի շըլլանք: Անոնք՝ Եկեղեցիներն իրենց մօտ կ'ուզէին, վասն զի իրենց պարագը կը համարէին զոնէ հանդիսաւոր օրերն այցելութիւն ընելու, ուստի եւ կը բաղձային դիւրութեամբ նոյնը կատարելու: Արդ՝ աս պարաւորութիւնը մեզի համար վերցուած է արդեօք, այնպէս որ կարող ըլլանք առանց պաշտաման ասպրելու: Եկեղեցիները կը բազմացընէին, վասն զի կիտեին թէ ասոնց բազմութիւնն ամենասուրբ Երրորդութեան փառքը եւ պատիւը կ'աւելցընէր սուրբ պատարագներուն աստուածացին զոհերովը: արդ՝ մենք ալ նոյն հաւատքն պիտ' որ չունենանք: Միթէ Աստուծոյ փառքն աւելնալուն անտարբեր պէտոք է ըլլանք: Մէկ խօսքով, անոնք Եկեղեցիները կ'ուզէին, վասն զի նոյնները կը սիրէին. ով որ ասոնք աւելորդ կը համարի, ինչ կը նշանակէ, չեմ գիտեր: Ավագ որ հակառակութիւն ունի Խոտընայի մէջ Եկեղեցիներուն աւելորդ բազմութեանը, սիրաը հանդարտ բռնէ, որ աս դարս Եկեղեցիներն աւելցընելու դարչէ: Միայն թէ զգոյշ կենայ շտրանջելու, թէ որ Եկեղեցիներու արուելու ստակը նորանոր մեծաշէն բանաեր, փառաւոր եւ շքեղ զօրանոցներ շնչելու ծախուելու ըլլայ: ինչու որ փորձը կը ցուցընէ որ, ասոնցմէ մէկը պէտք է յանձն առ-

նուլ։ Ո՞հ, թէ բաւական ըլլար աշքը ճակտի վրայ ունենալ տեսնելու համար թէ, որչափ խենդութիւններ աշխարհքի վրայ պակաս կ'ըլլային։

Գ Լ Ա Խ Խ Լ Բ ։

Ք ր ի ս տ ո ն է ա կ ա ն պ ա ր տ ք ե ր ։

Ես ուղղափառ եմ, բայց ի գործ չեմ դներ։

Մինչեւ հիմա զլիսաւորաբար անոնց վրայ խօսեցանք որոնք հաւատոյ գէմ առարկութիւններ, գժուարութիւններ ու ընդդիմութիւններ ունեին։ Բայց կը գտնուին այնպիսիններ ալ, որոնք հաւատոյ գէմ դնելու բան մը չեն գտներ, մահաւանդ թէ ուղղափառ ըլլալուն վրայ կը պարծին ալ, առկայն մինակ առ կ'աւելցըննեն, թէ ի դորչ չեն դներ։ այսինքն կ'ուզեն ըսել, թէ ուղղափառ հաւատոյ կրթութիւնները գործքով չեն կատարեր։ Աս ըսած ատեննին անանկ ալ կը կարծեն, որ ասիկա ըլլալու բան մը չէ։ Ինչու որ միտքերնին դրած են, թէ երկու տեսակ ուղղափառութիւն կայ. մէկը՝ որ միտնգամայն գործքով կը կատարուի, մէկալը՝ առանց ասոր երկուքն ալ խիստ լաւ էն, կ'ըսեն, ի հարկաւորութեան, եւ կրնայ մէկը, ինչպէս որ կ'ուզէ, կամ մէկը, կամ մէկալը ընարել։ Շանցած եմ քանիները, որ աներնուն մէջ մինչեւ երբեմն հոգեւոր դրբեր կը կարդային, եւ տեսակ մը համեստ կեանք կ'անցնէին, բայց աւելի գիւրաւ յանձն կ'առնեին կտոր կտոր ըլլալ, քան թէ Եկեղեցւոյ մէջ մտնել, կամ խոստվանահօր մը քովը մօտիկնալ, ու այնշափ պինդ էին իրենց կարծիքներնուն վրայ, թէ ուղղափառ ըլլալու եւ կրօնի գործքեւը կատարելու մէջ ամենեւին կապ մը չկայ։ Արդ՝ թէ որ սկզբունք մը կայ, որ քիչ մը քննութեան կարօտ է, ահաւասիկ ասիկիա է։

Աս է մեր բարեբախտութիւնը, որ այսպիսի պյանդակութիւն մը իմանալու համար մտաց շատ բարակութիւն հարկաւոր չէ։ Բաւական է միտ գնել մինակ իրարու հակառակ խօսքերուն։ Ի՞նչ կը նշանակէ Ես ուղղեցի Եմ, եւ ի՞նչ կը նշանակէ, Ես ի դորչ չեմ դներ։ Ես ուղղափառ եմ կը նշանակէ թէ, ես սույգ Եմ այն մեծագոյն ստուգութեամբ որ աշխարհիս մէջ կրնայ ըլլալ, ինչպէս է հաւատրի ստուգութիւնը, թէ Աստուած իմ վրաս աս կամ ան պարտքերը դրած է. իսկ ես ի գործ չեմ դները՝ ան կը նշանակէ թէ, թէպէտեւ սույգ եմ, որ Աստուած ինծի առ պարտաւորութիւնները հրամացած է, բայց կը համարիմ թէ կրնամ նաև ականջ չդնել Աստուծոյ, որ ինծի կը պատուիրէ։ Մտածէ մի մը, ընթերցող, առ հակառակախօսութեան տարածութիւ-

նը: Արո՞նք են ամենէն հասարակ արտաքին կրթութիւնները, որ ուղղափառ հաւատքը կը հրամայէ: Ասոնք են պատարագ տեսնել, եկեղեցւոյ աղօթքներն ընել, քարոզ լսել, խոսավանիլ, Սուրբ Հաղորդութիւնն ընդունիլ, պահք ու ծոմպահէլ, եւ քանի մը ուրիշ գործքեր: Ասոնց ամենուն վրայ հաւատքը առանձին կարդագրութիւններ ըրած է, եւ իրքեւ պարտաւորիչ պատուիրաններ հրատարակած է. եւ ով որ ուղղափառ է, նոյններն անանի ալ կը ճանչնայ: Աւրեմ՝ ի մասնաւորի կ'ուզէ ըսել, ինձի հաւատքս սորվեցուցած է, եւ դիտեմ, թէ ինձի հարկաւոր է աղօթքը, վասն զի առանց ասոր զվատուած չեմ պաշտեր, եւ զինքը ոչ վերնագոյն Տէրս եւ ոչ ալ ամէն բարիքներու աղքիւրը կը ճանչնամ, ոչ իմ յանցանքներուս թողութիւն, եւ ոչ ալ շնորհք մը կ'ընդունիմ, մանաւանդ թէ մեծամեծ մեղքերէ ալ եւ չեմ կրնար կենալ. այսու ամենայնիւ, ոչ աղօթքը կ'ընեմ, ոչ ինք զինքս Ըստուծոյ կը յանձնեմ, եւ գլխաւորաբար հեռու կ'ուզեմ կենալ ան աղօթքներէն որ աւելի զօրաւոր են, ինչպէս են Եկեղեցւոյ հասարակաց աղօթքները, որոնց հաւատացեալ ժողովուրդը մասնակից կ'ըլլայ:

Կ'ուզէ ըսել. իրքեւ հաւատք կը ճանչնամ եւ կ'ընդունիմ, որ Յիսուս Քրիստոս իր Եկեղեցւոյն մէջ զո՞ւ մը հաստատած է, եւ հրամայած է, որ անոր ամենքն ալ մասնակից ըլլան, որովհետեւ ան մինակ նոր օրէնքին զոհն է, ան մինակ Աստուծոյ հանոյական պատարագն է, որ կարող է զինքը մեզի հետ հաշտեցընել, եւ երկինքեն ամէն շնորհքներն իջեցընել. այսու ամենայնիւ, ամեննեւին ոչ քիչ՝ ոչ շատ չեմ ուզեր ներկայ ըլլալ, ինչ որ ըլլան այնչափ խորհուրդները:

Կ'ուզէ ըսել. կը ճանչնամ եւ կը խոստովանիմ թէ Աստուծոյ խօսքը կամ քարոզատուութիւնները միջոցներ են, որով Աստուծոյ հասարակ նախախնամութիւնը հաւատացելոց սրտին կը խօսի, զանոնք կը խրատէ, կը զօրացընէ, զեղջի կը բերէ, մոլութիւններէն կը հեռացընէ, առարինութիւններու կը քաշէ: այսու ամենայնիւ, թէ այէտեւ հաւատքս ալ ասանկ անտարակուուելի սորվեցընէ, բայց ես չեմ ուզեր ի դործ դնել:

Կ'ուզէ ըսել. ստուգիւ հաւատքս ինձի կը սորվեցընէ, թէ պարտաւոր եմ իմ մեղքերս ապաշխարութեան գերագոյն առենին ներքեւը դնել, թէ առանց ասոր երքեք չեմ կրնար թողութիւն գտնել, եւ թէ մեղաց մէջ ապրելովս, կրնամ, ամէն բռագէի մէջ դժոխքին անզունդը գլորիլ, ինչպէս կը տեսնեմ, որ այնչափներուն կը պատահէի, որոնք անզգաստ կը մեռնին. սակայն ինչ որ ըլլայ, ամեննեւին կամք շունիմ առ պարտքս կատարելու, եւ ոչ երքեք ապաշխարութեան առենին առջեւը կ'ուզեմ ելլել, փոյթ չէ թէ հոգիս կորսընցընեմ:

Կ'ուզէ ըսել. հաւատքէս կը ճանչնամ որ Յիսուս

Քրիստոս իր իմ վրաս ունեցած այնշափ սիրոյն համար առաւածային սիրոյ խորհուրդ մը հաստատեր է, որով ինք զինքը ինձի կ'ուզէ տալ եւ ինձի հետ միանալ անձառելի եղանակաւ, թէ աս սուրբ Խորհուրդին մէջ ինձի իր առաւածային անհատնում շնորհաց գանձերը պատրաստեր է, եւ թէ զինքն աս ամենապանչ խորհրդին մէջ ընդունելովս իմ յաւիտենական երանութեանս գրաւ մը կ'ընդունիմ. այս ամենայնիւ, թէպէտեւ չեմ կրնար տարակուսիլ աս ամեն ճշմարտութիւններուն վրայ ուղղափառ հաւատոքը գաւանելուս համար, բայց երբեք պիտօր շհաւանիմ սուրբ խորանին մօտիկնալու, եւ ոչ ալ բանի տեղ կը գնեմ ոչ առաւածային այնշափ գութը, եւ ոչ ալ իմ հոգւոյս յաւիտենական փրկութիւնը :

Կուզէ ըսել, համոզուած եմ եւ դիտեմ իմ հաւատքս, թէ կը պարտաւորիմ նաեւ արտաքին գործքերոց յայտնել սրտիս մէջ հաւատացածներս, այսու ամենայնիւ ուխտ պիտ' որ դնեմ ետ կենալու ան ամէն արտաքին գործքերէն, որոնք որ կրնան յայտնել սրտիս մէջ ինչ ըլլալս: Ասոնք եւ առնց նման ուրիշ շատ բաներ կ'ուզէ ըսել եւ կը նշանակէ աս գեղեցիկ խօսքը, թէ ի ու ուզութու է՛, բայց է հոգն վշտ ուներ: Հիմա՝ կը խնդրեմ բարեմիտ ընթերցազէն, ասկից աւելի անիրաւութեամբ կրնայ մէկը զԱստուածութիւնն անարգել ծաղրել: Թէ ըսելու ըլլայիր, ես տաճիկ եմ եւ ի գործ չեմ դներ, ես անսաստուած՝ անհաւատ եմ եւ ի գործ չեմ դներ, առանց տարակուսի ամբարշտութեամբ կը խօսէիր, այսու ամենայնիւ հետեւութիւնը բանաւոր էր: Ինչու որ՝ ով է ան՝ որ ի գործ կը դնէ կրօն մը, զօրն որ առասպել կամ սուս կը համարի. ով է, որ օրենքի տեղ կը դնէ ան բանը, զօրն որ կը համարի թէ իշխանութիւն չունեցաղէ մը տրուած է: Բայց՝ ճշմարիտ ճանշնալէն ետքը որ ուզդափառ հաւատքը այսպիսի պարտաւորութիւններ վրանիս կը դնէ, ասոնց գործադրութենէն փախչիլը ստուգիւ մոտաց հակառակ՝ մոտածելու, խօսելու եւ գործելու եղանակ չէ մի:

Աս սկիզբը չէ թէ մրայն հակառակախօսութիւն, հապա գործնական անասունածութիւն մըն է. եւ յայտնի է, վասն զի՞ ով որ ինք զի՞նքը ուղղափառ խոստովաննելով՝ ուղղափառ կրօնի պաշտամունքները շիկատարեր, անիկա ի՞նչ կերպով զԱսուած կը պատուէ։ Հրեից հետ սազմոս շիզըուցեր, բողոքականներուն ընթրիքին շիհաղորդիր, տաճկաց բամազանը շիպահեր, կռապաշտներուն հետ կռւոքերնին շիպաշտեր, հապա ի՞նչ կ'ընէ։ Ոչի՞նչ՝ ոչի՞նչ։ Աշխարհքին վրայ անասնոյ պէս կ'ապրի, ապագային վրայ հոդ չ'ըներ, հոգւոյն վրայ չիմուածեր. Աստուծոյ պաշտօն մը շընձայեր։ Այսալիսին գաղանամիտ վայրենիներէն ալ չարագոյն է, որ Ափրիկէի եւ Ամերիկայի անապատները կը բնակին, ո-

բոնք որչափ որ ամարդի, բիրտ, եւ անկիրթ ալ ըլլան, այսու ամենայնիւ մինակ բնութեան ձայնին լսելով, որչափ որ Աստուածութիւնը կը ճանշնան նէ, այնչափ ալ կրօնական գործքով մը զինքը կը պատուեն, թէպէտեւ սուտ առարկայ մը Աստուածոյ տեղ կը դնեն, կամ պաշտելու եղանակին մէջ կը սխալին: Եւ աս է, որ զլխաւորաբար կ'ուզենք նշանակել թէ, քաղաքականութենէ յառաջ եկած ապականութիւնը շարագոյն է, քան բարբարոսութիւնը՝ իմաստակութիւններով եւ մոլորութիւններովը շապականներ մինչեւ վերջին նշոյլը, որ բանաւորութիւնը մոտաց վրայ կը ծագէ, ուր որ քաղաքականութենէ յառաջ եկած ապականութեան մէջ՝ նաեւ այս վերջին նշոյլը կը միջնայ:

Բայց ո՞րն է արգեօք ներքին պատճառը, որուն համար ուղղափառ մը ետ կը քալուի արտաքուստ իր ուղղափառ կրօնը ի գործ դնելէն, զորն որ ուրիշ կողմանէ իր պարծանքը կը համարի: Ստուգիւ առանց ծանր պատճառի մը այսպիսի այլանդակ վիճակի մը մէջ ինք զինքը չիկրնար ձգել: Արդ՝ Թսանս մոտագրութեամբ մը քննելէն, եւ աս վիճակի մէջ ողորմելաբար գտնուողներէն շատերուն հարցընելէն ետքը, աս հետեւութիւնը հանեցի, որ առանց տարակուսի կամ ազիտութիւնը, կամ ծուլութիւնը, կամ վարուց յանցաւորութիւնը եւ կամ մարդկային նկատմանըն է զլխաւոր պատճառը: Ոմանց տղիտութիւնը անանկ հաւտացընել կու տայ, թէ ուղղափառութիւնն իրօք այսպիսի ազատութիւն մը իրենց կը շնորհէ, որ բաւական թէ հաւտապալու բաներուն զլուխ ծունդներն աւելորդ են. այս աղէկ են՝ թէ կ'ուզես, բայց հարկաւոր չեն: Ըստվ՝ թէ որչափ ճշմարտութիւնէ կը հեռանան, զրուցելու բան չէ: Ինչու որ՝ ուղղափառ կրօնը, որուն որ հնազանդ ենք կ'ըսեն, չէ թէ միայն տեսական ճշմարտութիւններ կը սորվեցընէ, այլ նաեւ շատ զործնական կրթութիւններ ալ կը հրամայէ, մանաւանդ թէ շկայ այնպիսի տեսական ճշմարտութիւն մը, որ գործնական մասն ալ շունենայ: Օրինակի համար՝ կը սորվեցընէ թէ մէկ է Աստուած եւ երեք անձ ունի, բայց միանգամայն կ'աւելցընէ թէ հարկ է որ աս հաւատքը շատ արարողութիւններուն մէջ, միտութենէ սկած՝ յայսոնի դաւանուի: Կը սորվեցընէ, թէ Պատարագը ճշմարիտ զոհ մըն է, բայց միանգամայն կը հրամայէ աստուածային պատուիրանաւ, թէ աս պատարագին ներկայ գտնուիլը հարկաւոր է: Կը սորվեցընէ թէ Ա. Խորհուրդները եօթն են, բայց նաեւ հաւատացեալներուն կը պատուիրէ, որ որոշած ատեն եւ նշանակուած առիթներու մէջ պէտք են ընդունիլ: Աստուածային պատուիրանաւ պարաւոր ենք խոստովանելու, աստուածային պատուիրանաւ՝ ամենասուրբ Հաղորդութեան խորհուրդն ընդունելու, առ-

տուածայիբն պատուիրանաւ, ով որ աշխարհք մտնել կ'ուզէ, կը պարտաւորի նոյնը կատարել Պատարի խորհրդով. աստուածային պատուիրանաւ հարկաւոր է ծոմապահութիւն, այսպէս ըսէ ուրիշ հաւատոյ արտաքին կրթութիւններուն վրայ ալ: Ուղղափառ կրօնն ասանկ գրուած է, եւ ասանկ ալ պէտք է իմացուի. բան չ'արժեն ըսելը, թէ ես ասանկ չեմ ըմբռներ: Ան պատճառներն որ զմել կը պարտաւորեն զլուխնիս ծանւլու տեսական ճշմարտութիւններուն, նոյները կը պարտաւորեն նաև մեր կամքն՝ արտաքին գործքերն ալ կատարելու: Ինչ աստիճանի որ հաւատոյ մասն են Սուրբ Երրորդութեան եւ Մարգեղութեան խորհուրդները, նոյն աստիճանի ալ հաւատոյ մասն են խոստովանելու, հաղորդուելու, պատարագ տեսնելու պարտաւորութիւնները: Ուստի կը հետեւի թէ անոնք, որոնք որ ուղղափառ ըլլալնուն վրայ կը պարծին բայց նոյնը գործքով չեն կատարեր, խօսքով ուղղափառ են, բայց գործքով չեն. որովհետեւ կարելի չէ հաւատքը կտոր կտոր ընդունելը, վասն զի՞ կամ ամբողջ է կամ ոչինչ. թէ որ չեն ճանշնար աստուածային իշխանութիւնը՝ երբ օրէնքները կը պատուիրէ, ճանշած չեն ըլլար նմանապէս, մինակ հաւատալիքները ընդունելով:

Կան ոմանք ալ որ կրօնական գործքերը չեն կատարեր ծուլութեամբ ու զանցառութեամբ: Երեկուան օրը չեին կատարած, այսօր ալ չեն ուզեր կատարել, եւ որովհետեւ երեկ եւ այսօր չկատարեցին, վաղն ալ չեն կատարեր, եւ այսպէս ամբողջ տարիներ կ'անցնին: Ասոր վրայ իրենց գժուարութիւնը կը ծանրացցնէ կրօնական բան մը չընելու սովորութիւնը, այնպէս որ ալ չեն գիտեր ինչ ընեն: Բայց մեծապէս կը խարուին, եթէ կարծեն որ ասիկա փոքր յանցանք մընէ: Ինչու որ ի՞նչպէս կրնայ փոքր պակասութիւն մը համարուիլ ամենեւին կրօնական պաշտամոնք մը չկատարելու սովորութիւնը, ինչպէս վերն ըսինք: Զանցառութիւն մը, որ կրնայ քաղքի մը կործանումը, բերդի մը կորուսաը, ամբողջ ժողովրդեան մը ժամանակաւոր մահը պատճառել, ստուգիւթեթեւ յանցանք չիհամարուիր. եւ զանցառութիւն մը, որ Վաստածոյ պարտաւոր պատիւը կը վերցընէ, դայթակղութեամբ այնշափ հոգիներու կորստեան պատճառ կ'ըլսոյ, եւ ձեռքէն եկածին շափ աստուածային պաշտօնը երկրիս վրային ջնջելու կը նայի, այսպիսի զանցառութիւն մը կրնայ արդեօք փոքր շարիք մ'ըսուիլ: Ո՞հ, մարդկան կը իռաւցընէ կը խարեն, բայց աս ամեն պակասութիւններն օր մը Վաստածոյ կը ուղին մէջ պիտի կշռուին:

Մանաւանդ որ՝ գժուարաւ ուրիշ յանցանք մը կը գանուի, որ աւելի հակառակի Յիսուսի ամեն դիտաւորութիւններուն, ինչպէս ասիկա: Ինքն Յիսուս այնշափ հոգ ու ինամ ցուցուց որ մնաք գործքով կատարենք այն կրօնը, որ

ինք հրատարակեց, որուն կանոններն ինք տոռաւ, որուն ծէսերն ինք հաստատեց, եւ Եկեղեցւոյ միջնորդութեամբն ի գործ գնելու եղանակը եւ ժամանակը յայտնեց, եւ սաստիկ պատիժներ սպառնացաւ անոնց, որոնք իր կամքը զիսնալէն եացը ի գործ չեն գներ: Խնչպէս ուրեմն, երբ որ Աստուած մը այնչափ ծանրութիւն գրած է ասոնց վրայ՝ անմեղ կրնայ համարուիլ անիկա, որն որ ոչ միայն պաղութիւն, այլ նաև բոլորովին զանցառութիւն եւ անփոյթութիւն կը ցուցընէ:

Տեսակ մը կրօնական արտաքին զործերէն ոմանք հեռու կը կենան, վասն զի մեղանչական կեանք մը կ'անցընեն: Ասոնք՝ որ հաւատոյ ճշմարտութիւններուն կը հաւատան, իրենց կողմանէ դժուարութիւն չունին նոյններն ի գործ գնելու: Բայց արգելք դնողը՝ իրենց կիրքերնին է, որուն զերի եղած են: Կը բաղձան խոստովանանքի երթալ, Սուրբ Հազորդութիւնն ընդունիլ, բայց որովհետեւ չեն ուզեր ետ կենալ ագահութեան անիրաւ շահէրէն, զրէժինդրութեան գաղտնի որոդայթներէն, անառակութեան պղծութիւններէն, կամ ուրիշ կիրքերէն, որ վրանին կը դիտեն, իրենք ալ կը զդան որ առանց սոսկալի սրբապղծութիւն ընելու չեն կրնար Քրիստոս Բելիարին հետ, Քրիստոսի սեղանը սատանաներուն սեղանին հետ միարանէլ: Ուստի թէպէտեւ ներքուստ խըզմանքնին կը զարնէ, սիրտերնին զիրենք կը դրդէ կոտրել անդամ այն շղթաները, այսու ամենալյնիւ օրէ օր կը ձգեն, եւ իրօք միշտ հեռու կը կենան:

Ասոնք այնչափ աւելի յանցաւոր են, որչափ որ մորերնին սրտերնուն հետ մեղանից չէ, եւ կը ճանչնան անոր լուսաւորութեամբը, որ Աստուծոյ օգնութեամբը կարող ու պարտաւոր են արգելքները վերցընելու, որ կրօնական գործերը կատարելու չեն թողուր: ԶԱստուած վրէժինդրութեան դրգուելը շատ վտանգաւոր բան է, բայց զինք զրգուելը սովորութեամբ, եւ զրգուելը սատանայցական խոստասրուութեամբ մը՝ տարիներով եւ տարիներով, ինչպէս կ'ընեն, անդամ մը մինակ մեղանչել չէ, իրից սասակութեամբը մեղանչել չէ, արտաքոյ կարգի դէպէք մը չէ. գիտութեամբ, սկզբամբ, որոշեալ կամօք, երկարատեւ անհաւատարմութեամբ մեղանչել է. թէ ասիկա որչափ մեծ անօրէնութիւն է ամէն մարդ յայտնի կը տեսնէ: Գիտեմ որ ասոնցմէ շատերը սրտերնուն մէջ աս գաղտնի յօժարութիւնն ունին, որ թէ անդամ մը կամ հասակնին առնելով կամ պարագաները յարմարելով կարող ըլլան զիրենք կապող շղթաները կոտրել, անտարակոյս պիտի ջանան ամէն պարտքերնին կատարելու, զորոնք ուղղափառ կրօնը կը հրամայէ. բայց աս ալ զիտեմ, որ շատերը շարաւար կը խարսին: Ինչու որ՝ թէպէտեւ չիկրնար ուրացուիլ որ անկեղծութեամբ առ Աստուած դառնալու ըլլան, անկից ընդունելութիւն կը դանեն, որովհետեւ Աստուած արգար է ու աստուածացին ու-

զորմութեամբն ամէն բռպէ պատրաստ է մեղաւորն ընդունելու, երբ խոնարհութեամբ եւ սրտի ցաւով իրեն կը գիմէ. այսու ամենայնիւ շատերը կը կորսուին, իրենց անցած թշուառ կեանքը ողբալու ժամանակ չունենալուն համար, կամ յանկարծական մահուամբ որ վրանին կը համնի, կամ ծանր հիւանդութեամբ, որ խելքերնին կ'առնէ, կամ որ ազգեցութիւն ընելու ժամանակ չիմնար, եւ կամ եթէ ժամանակին ալ ազգեցութիւնն ըլլայ. ընելիքնին չեն զիտեր: Երկար ատեն ամէն կրօնական կրթութիւն մէկդի ձգած ըլլալով, վարժութիւնն ալ կորսընցուցած են արուեստաւորի մը նման, որ տարիներով իր արուեստը ձեռքէն ձգած է ու ալ չիկրնար նոյնը զործածէլ: Այսպէս ասոնք ալ՝ ալ չեն զիտեր թէ ինչ պէտք է հաւտան, ինչ պէտք է յուսան, եւ ինչ պէտք է սիրեն: Կը վախնան, այս, գժոխքէն. բայց ասիկա այնպիսի վախ մը չէ, որ իրենց սիրով մեղաց գէմ ատելութեան շարժէ, եւ այսպէս բաւական չէ իրենց փրկութեանը:

Այսպիսի սրարադաներու մէջ հարկ է որ սիրաը բոլորովին փոխուի, եւ յանկարծ ատէ ան բաները, որ մինչեւ ան ատեն կը սիրէր. եւ սիրէ ան ամէն բաները որ մինչեւ ան ատեն կ'ատէր, եւ աս փոփոխութիւնը շատ գժուարին եւ խիստ է. հարկ է քակել տարիներով հիւսուած ուռկան մը, աս ալ զիւրին բան չէ. հարկ է տրուած գայթակղութիւններուն ճար մը հոգալ, եւ ասիկա ալ ցաւալի բան է. բայց որովհետեւ բարի մահուամբ մեռնելու համար հարկաւոր են, պէտք է որ կատարուին:

Իրենց դարձն աւելի կը գժուարացընէ՝ թէ հիւսութութիւնը որ մարմինը ցաւերու մէջ շարչարելով՝ միտքն ալ աղատ չի թողուր, եւ թէ երկիւզը, որ ունին մերձաւոր մահուանէ, Աստուծոյ գատաստանէն, եւ գժոփիքէն՝ որ առջեւնին բացուած կը տեսնեն եւ որն որ հոգին կը խռովէ: Ասոր հետեւութիւնն ան կ'ըլլայ, որ չեն ըներ ինչ որ պէտք է ընեն, եւ կամ զէլ կ'ընեն, եւ կը ստուգեն ան հասարակաց խօսքը. թէ շիզանուիր այնչափ խելագար մը, որ միտքը գրած ըլլայ վերջապէս իր փրկութիւնը հոգալու. բայց քիշ են այն իմաստունները, որ երբ գեռ ժամանակը ձեռքերնին է. ընեն ինչ որ պէտք է ընել:

Եւ ոչ ալ Աստուած, եթէ զիրենք գատապարտելու ըլլայ, անիրաւութիւնն մը կ'ընէ. ինչու որ ասոնք մեծ մեղաւորներ ու անօրէններ չեն սեպուիր նէ, ալ աշխարհքիս վրայ մեղաւոր ու անօրէն մարդիկ չկան: Մէկ կողմանէ ամենեւին կրօնական գործք մը կատարած շըլլալով բոլորովին Աստուծմէ հեռացած են, մէկալ կողմանէ ալ միշտ մեղաց մէջ սովորած ըլլալով, իրենց կեանքն ուրիշ բան չէ, բայց եթէ Աստուծոյ անարգութեան շղթաց մը: Աստուծոյ արդարութիւնն ալ ուրեմն կը պահանջէ որ պատիմը կրեն. ինչու որ, եթէ

Աստուծոյ ոզարմաւթիւնը, որ ոմանց վերջին վայրկենին մէջ կը չնորհուի, հասարակ բան մ'ըլլար, ամէն մարդ այս զարհուրելի սկզբան կը հետեւէր, թէ աշխարհքիս վրայ սատանայի պէս ապրելու եւ սուրբի պէս մեռնելու է, եւ թէ Աստուած զմեզ ստեղծեր եւ աշխարհքիս վրայ դրեր է, որպէս զի զինքը սիրենք մինակ մէկ վայրկենի մը մէջ, այսինքն երբ աշխարհքէս կը բարձնուինք :

Վերջապէս վերջին եւ գուցէ աւելի ընդհանուր պատճառը, ուստի որ յառաջ կու գայ կրօնական գործքերու զանցառութիւնը՝ մարդկային նկատմանընքն է : Երիտասարդներու համար ստուգիւ մեծ փորձութիւն մըն է կրօնական ներգործութիւնները մէկ դի թող տալը, մանաւանդ երբ որ ուրիշները վրանին կը խնտան : Տղաք տեսնելով որ իրենցմէ մեծերը ոչ ազօթքի եւ ոչ եկեղեցի երթալու փոյթ ունին, իրենք ալ նոյնը կ'ընեն, որպէս զի իրենք ալ մարդու աեղ անցած սեպուին : Տեսակ մը մարդիկ ալ իրենց պատուոյն նախատինք մը կը սեպեն եկեղեցւոյ մէջ երեւնալը, իրեւ թէ իրենք ալ իբրւ լոյս է հարդիւնէ կ'երեւան : Ոմանք՝ խոշոր հանճարաւորները՝ հարկաւորութիւն մ'ունին Աստուծոյ յանդուզն նախատիներն երեւնալու, որպէս զի առիթ մ'ունենան ուրիշներէն տարրեր մարդիկ համարուելու : Մինչեւ կը գանուին նաև ունայնասէր կանայք, որ հոգւոյ վերաբերած բաներու մէջ անհօգութիւն մը կը ցուցընեն, որպէս զի սրբուհի մը կամ կեղծաւոր չհամարուին :

Հարկ չկայ ըսել թէ որչափ են ասոնք, եւ թէ ինչ աստիճանի աշխարհքիս աշքէն ելլելէն կը վախնան : Ամէն մարդ կը տեսնէ որ օրէ օր ասոնց թիւը կը շատնայ, եւ ան աստիճան կը համանին, որ աւելի կ'ընտրեն զողերու, անառակիներու, հարստահարողներու, եւ մինչեւ սրբապիղներու անունն առնելու, քան թէ վերդրանոր ըսուելու :

Բայց ամենէն աւելի միտ դնելու բանը ծանր նախատինքն է, որ Աստուծոյ կ'ընեն : Թէ որ հրէշ է ան որդին, որ ընկերութեան մը առջեւ իր հայրը շուշըքը ճանշնալ, վասն զի անարդ, նուաստ, աղքատ կ'երեւայ . Ի՞նչ պէտք է ըսել այնախիներուն համար, որոնք ան աստիճանի վատութեան հասած են, որ մինչեւ կենաց Ցերը զՅիսուս Քրիստոս՝ չնն ուզեր ճանշնալ :

Աւ պէտք է ըսել, թէ անոր հետ վարուիլ, անկից կախում ունենալը, զինք յարդելը, իրեն հնազանդիլը ոյնպիսի գործքեր են, որ պատուաւոր մարդու նախատինք կը բերեն : Առ ասանկ ըլլալէն ետքը, ի՞նչպէս կ'ուզես որ սորված, ազնուական, զինուորական, պաշտօնատեր, երիտասարդ մարդիկ Յիսուսի Քրիստոսի հետ վարուելու, ազօթք ընելու, իր սունը շատ երթալու, անոր առջեւն ելլելէն եւ զինքն սուրբ խորհրդեան մէջ ընդունելէն յառաջ հոգինին մարքելու խո-

նարհին : Այսպիսի որպիսութիւններու տէր մարդիկ, բնչ զործք ունին Յիսուսի Քրիստոսի, անարդ հիւսան մը հետ : Այնպիսի բարձրաւորին մարդիկ . . . Յիսուսի Քրիստոսի հետ, որ ծառայի կերպարանը մ'ունի : Այնչափ իմաստուն եւ զործունեայ առանձնական եւ հրապարակական զործքերու մէջ մտած մարդիկ Յիսուսի Քրիստոսի հետ, որ երբեք զիտութիւն սորված լունի : Այնպիսի վեհանձն, մեծ եւ զօրաւոր մարդիկ՝ Յիսուսի Քրիստոսի հետ, որ մարդկան նախատինք եւ ժողովրեան անարգութիւնն է : Եւ ովկ կրնայ յանձն առնուլ այսպիսի այլանդակ անարգութիւն մը :

Մանաւանդ որ՝ այսպիսի կրօնական զործքերը պէտք է եկեղեցւոյ մէջ կատարել, այսինքն է՝ արուեստաւորներու, խանութպաններու, գեղացիներու, մուրացկաններու, անարդ կանանց հետ մէկ տեղ, ուղղափառ քահանային՝ այն անարդ եւ զզուելի անձին կառավարութեան տակ եւ անոր զործակցութեամբը : Արդ՝ ասոր ովկ կրնայ տանիլ : Արայէն բուրած գարշահոտութենէն մարդ կը հիւանդանայ : Քաւ լիցի, ասիկա խիստ պահանջում մըն է : Այս, իմ ընթերցողս, թէ հոս աս անարժան հոգիներուն համար մասնաւոր գժոխիք մը պէտք է աղաղակելու լըլլանք նէ, Երբ պիտ'որ ըսենք :

Ողորմելիները . ճանշնային մէյմը թէ ովկ է Յիսուս Քրիստոս, որուն հաւատըրը, կրօնը, անձը, եւ մեծայելլութիւնն այնպիսի անարգութեամբ կը նախատեն . Յիսուս Քրիստոս Աստուծոյ Բարձրելոյ միաժին Որդին, Աստուծ՝ ինչպէս իր Հոյրը, արդար, սուրբ, բարի, հզօր, ամէն աստուծային յատկութիւններով կատարեալ : Գիտենք՝ որ Յիսուս Քրիստոս ամենայն աստուծածային հաճութեանց տէրն ու բերկութիւնը եւ առարկան է, եւ իր պատուղյն ամէն հրեշտակները եւ մարդիկ պէտք են փութալ զործակից ըլլալ : Գիտենք՝ որ Յիսուս Քրիստոս՝ աս աշխարհիքին մէջ, առանց բրած նախատիներուն կը համբերէ, աչք կը գոցէ, որպէս զի՞ կամ ուղղուին յարչափ որ ժամանակը ձեռքերնին է, եւ կամ իր արդարութիւնն աւելի եւս երեւնայ եթէ զիրենք զատապարտէ . բայց ասոր համար ամենեւին իրմէ բան մը ծածուկ շիմնար, ոչ խորհուրդ, ոչ խօսք, եւ ոչ զործք, որոնց համար որ պատասխան պիտ'որ տան : Թողէ յիշեն որ Յիսուս Քրիստոս կենդանիներուն ու մեռելոց դատաւորն է, որուն առջեւը օր մը զողալով ու սոսկալով պիտ'որ ելլեն, վասն զի՞ իրենց դէմ ամբաւտանութիւնները շնն կրնար ուրանալ, ոչ տալու վճռեն կրնան փախչիլ, եւ ոչ աչ անոր զործադրութիւնն արգելել : Յիշեն որ Յիսուս Քրիստոս յաւիտենական բանտ մ'ունի, ուր իր թշնամիները կրնայ նետել եւ անլուծանելի շղթաներով կապել, ուր որ անմահ որդ մը զիրենք կը կրծէ, եւ անշիշանելի բոց մը կը տանիչ : Յիշեն, որ Յիսուս Քրիստոս յայտնի խօսքերով հրատարակեց թէ, երբէք պիտ'որ ճանշնայ իր

Հօրը քով զանոնք, որոնք որ հոս երկրիս վրայ զինքը շնանցան: Յիշեն՝ որ իր Աւետարանին մէջ մինչեւ վճիռն ալ յայտնած է թէ Ու նույշ՝ Ավա, որով որ պիտի դատապարտէ իր յանդուդն թշնամիները: Յիշեն՝ որ իրենց պատիժները մեղմացընելու շնեն օգներ, ոչ իրենց աս աշխարհը իս վրայ ունեցած, ստահակ ընկերներնուն ծափահարութիւնները, ոչ պատիշներն, ոչ դիւրութիւններն, ոչ հածոյքները, ոչ ազատութիւններն որ ձեռք ձկեցին զՔրիստոս մառնալով: Թու Յիշեն Քրիստոս անդամ մը մահկանացու, անարդ, ծառայ, զոհ եղաւ, աւեկա իր ուղելովն էր, բայց ոչ ինչ յտէլուիս նիւն համարէշու Դիմեւ հաւասար Հօր. Եւ որովհետեւ ինքն ալ Աստուած ըլլալով Հօր Աստուածոյ հաւասար է, կարող է նաեւ իր աստուածային բերնին մէկ շնչովը ցրուել՝ շնջել այն զզուելի զեռունները, որ ցեխերնուն մէջեն յանդգնութեամբ զլուխնին իրեն դէմ կը վերցընեն: Այսպէս շատերը ջախճախներ է, որ իրենցմէ քիչ մը աւելի կ'արժէին. ուստի իր բազուկը հիմա ալ իրենց դէմ շիդողար, եւ ոչ ալ իրենց բազմաթիւ շոշշերէն կը վախնայ:

Բայց այս ամենայն մէկ կողմը դնելով, վերջապէս ինչ է այն մարդկային ակնածութիւնը, որուն համար կրօնական գործերը կատարելէն կը փախրչին: Ասոր վրայ ուրիշ զլույ մը մէջ արդէն խօսած եմ, հոս մինակ աս կը զըուցեմ, թէ այս ակնածութիւնն այնպիսի անարդ եւ նուաստ արարածներէ խանիլ մըն է, որոնք որ ամենեւին բանի մը անց գրուելու շնեն. վասն զի աստուածային բաները ծաղրողներն ասոնցմէ աւելի շնեն եւ շնեն կրնար ըլլալ: Փորձը կը ցուցընէ, որ ծանրակեաց եւ սկզբունք ունեցող մարդու մը լեզուին վրայ սուրբ բաներու արհամարհութիւն մը երբեք լսուած չէ: Այսպիսին եթէ նաեւ կրօն մը շունենալու գժբախտութեան մէջ ըլլայ, ասոր համար պարծելէն, մանաւանդ կրօնը անարդելէն կը զզուշանայ, ինչու որ՝ ուրիշին սկզբունքը կը յարգէ: Կրօնական կրթութիւնները շարաշար արհամարհողները տեսակ մը անմօրուս խակ երիտասարդներն են, որոնք՝ այնչափ աւելի յանդուդն են սուրբ բաները անարդելու, որչափ զանոնք շնեն ձանչնար: Տեսակ մը ժանա եւ մարմանաւէր մարդիկ են, որոնք ինչպէս Քրիստոս Տէրն մեր կ'ըսէ, ամենեւին շնեն հասկընար թէ ինչ է հոգեւորը. անխելք անհամնար դլուխներ են, որ սնուտի անկրօն, ամբարիշտ գրքերու ընթերցուածներովն ունեցած կտոր մը ըղեղնին ալ կարսնցուցած են: Կանայք են, որոնք կրօնն անկարելի բան կը համարին, վասն զի աւելի կամ պակաս գեղեցիկ հագուստի տակ կողմեակցութիւն ընել մրայն գիտեն: Արդ այսպիսի ապականած սերունդի մը մարդկային ակնածութիւնը՝ հաւատայ արտարին գործքերը, Յիսուսի պատիք եւ հոգին կը զոհէ: Սուրբերն այսպիսի ընթացքն ուրացութեան եւ մատնութեան տեսակ մը կը համարին, ինչու

որ ինչպէս Յուղայ մատնեց զՔրիստոս իր թշնամներուն երեսուն արծաթի, այսպէս ասոնք աւելի եւս անարդ գնով զինք կ'ուրանան, այսինքն է ծաղրէ մը, հեղնութենէ մը, խօսակցութենէ մը, նուաստութենէ մը փախչելու համար:

Առ ամեն մինչուել հիմա ըստաներէս կրնաս դուն քեզմ հասկընալ, թէ ի՞նչ կ'ուզէ ըսել աս խօսքը Ե- Ա-Ղ-Մ-Ի-Ն-Ի-Շ, բոյց է Հ-Ր-Դ Ա-Ն-Ի-Ր: Ա-Ա-Ն-Ջ-Ի իմացար թէ, ինչ կը նշանակէ, որպիսի աղքիւրէ կը բղիւէ, եւ թէ ինչ պէտք է համարիս: Ինք իրմէ հակառակախօսութիւն մըն է, որ աղիւութենէ, կամ ծուլութենէ, կամ գէլ բարքէ, կամ մարդկային ակնածութենէ, եւ կամ աս ամեն պատճառներէն մէկանց յառաջ կու գայ. եւ ծանր մատնութիւն մըն է Ցիսուսի: Արդ՝ եթէ սիրտգ կը քաշէ, դուն ալ աս խօսքերն ըսէ:

Գ Լ Ա Խ Խ Լ Թ Ա .

Պատարագ — Քարոզներ:

Ա. Ի՞նչ այնչափ պատարագներ: Ես չեմ կրնար ժամանակս կորովնցընել: — Բ. Գիտեմ արդեն՝ քարոզիչներն ի՞նչ պիտո՞ր ըսեն: — Գ. Մարդ չիկընար մոտիկ ընել, այնչափ բիրու են:

Առջի գլխուն մէջ յառաջ բերուած պատճառները կը յայտնեն ընդհանրապէս կրօնական գործքերէ փախչողներուն Աստուծոյ դէմ ըրած անիրառութիւնը. բայց աս անիրառութիւնն աւելի սոսկալի կ'երեւայ, երբ որ առանձին առանձին կը մոտածուին մերժուած կրօնական գործքերը: Ինչու որ՝ ասոնց ամեն մէկը՝ աստուածային բարութեան մէյմէկ անձառելի պարգևեներն ըլլալով, ասոնք մերժելը նոր տեսակ ապերախտութիւն մըն է առատաձեռն պարզեւողին դէմ, որ մեզի ասոնք կ'ընծայէ: Գոհ եղիր ուրեմն, ընթերցող, որ քեզի աս բանս յայտնի ցուցընեմ՝ պատասխան տալով քանի մը մասնաւոր ընդդիմութիւններու, որ ասոնց վրայ յառաջ կը բերուին:

Ա. Շատերուն չկատարած գործքերէն մէկն ու առաջինը ասոնի օրեր պատարագ չտեսնելն է, Ի՞նչ այնա՞ Պ-Պ-Պ-Բ-Ի-Ե-Շ: ԶԵՐ իշնոր խանուախ խրսնաշնել: Ասոր հարկ չէ որ, ծանր արդելք մ'ունենան, վասն զի ան ատենը անիկա կրնար իրենց բանաւոր ջատագովութիւն մը սեպուիլ. այս, զանց կ'առնեն առանց բանաւոր պատճառի մը, մանաւանդ թէ ամեն պատճառի հակառակ մինակ ասոր համար, վասն զի ամենեւին կամք չունին պարտքերնին կատարելու: Արդ՝ կրնանք արդեօք հաւատալ, թէ գոնէ մէկ անգամ մը իրենց կենացը մէջ սուրբ պատարագին ինչ ըլլալը մոտածել են: Իրենց պատւոյն համար պէտք է ուրանալ, ինչու որ՝ անոր գոնէ խիստ անկատար

ծանօթութիւնն ալ բաւական էր լեզունին պապաննեցընեւ-
լու, որ սյապիսի անամօթ զրպյ մը լընեն:

Միաբդ դիր աս ճշմարտութիւնը, թէ ամէն առեն ինչ
որ մարդ ի ընական կարգի շնորհքով ընդունած է, ամէնն
ալ Աստուծմէ առած է, ուստի եւ մարդ ամէն ժամանակ
պարտաւոր եղած է զլատուած ամէն բարիքներու ազդիւր
ծանչնալու: Աս վախճանաւ, թէ որ կարելի ըլլար, մարդ կը
պարտաւորէր նաեւ ինք զինքը Աստուծոյ զոհելու, որպէս զի
իր ոչնչանալովը կարող ըլլար Արարչին պարտաւոր եղած շնոր-
հակալութիւնը ցուցընել: Բայց աս բանս շատ պատճառաւ
ապօրինաւոր ըլլալով, նոյն իսկ ընութիւնը մարդուն ինչ
դրդած է: Զոհ մը զոհելու, որ իր անձնական զոհին տեղը
բռնէ, եւ ան զոհին փնանալովը՝ իր ոչնչանալը եւ Աստուծոյ
վերին տէրութիւնը նշանակէ: Աս է ոզջակէզներու եւ զոհե-
րու սկիբզը եւ նշանակութիւնը, ինչպէս իմաստուն Եւսերիս-
սէն ետքը, հաշակաւոր վարդապէտները սորվեցուցին: Եւ ո-
րովհետեւ ընութիւնն ամէն մարդու վրայ նոյն է, սյապէս Ա-
Գիբբը մզզի կը սորվեցընէ, որ հազիւ թէ մարդն ստեղծուե-
ցաւ, զոհերն ալ սկսան:

Առեն անցնելով՝ ուզեց Աստուծոյ իր ընարած ժողո-
վըրդեան աս բանիս վրայ մասնաւոր օրէնքներ տալ: Ի՞նչ ը-
րաւ ան առենը: Ուզեց՝ որ երկրիս երկինքի հետ ունենալու
ամէն հաղորդակցութիւն, մասնաւորապէս զոհերով ըլլայ: Մարդ՝ պարտական է Աստուծոյ շնորհակալ ըլլալու, այն ա-
մէն շնորհքներուն համար, որ միշտ կ'ընկաւնի. ինչու որ՝ ա-
պէրախտութիւնը խորշակարեր հով մըն է որ Աստուծոյ ո-
զորմութեան աղքիւրները կը չուցընէ. ուստի ասոր համար
Աստուծու ուզեց, որ հաստատուի Սուրբ Հաղորդութեան
գոհութեան զոհը: Մարդ՝ հարկաւորութիւն ունի միշտ նոր
նոր օգնութիւններ ստանալու իրեն ունեցած հարկաւորու-
թիւններուն համեմատ. ուստի Աստուծոյ շնորհքներ ողջա-
կէզներ սահմանեց: Մարդ՝ հարկաւորութիւն ունի թօզու-
թիւն ու քաւութիւն առնելու իր մեղքերուն, որ միշտ կը
դորձէ, եւ ահաւասիկ քաւութեան ողջակէզ դրուած է: Աստուծոյ գերագոյն մեծայելլութիւնը ճանշնալու եւ զինքը
պաշտելու համար պէտք էր ողջակէզ մը, որ իր ամբողջապէս
փնանալովը ընութեան իր Արարջն առնելը բոլորավին ոչնչա-
նալը նշանակէր: Ասանկ ստուգի հաստած էր անսահման
իմաստութիւնը հին օրէնքին մէջ:

Բայց երբ որ ժամանակներու լրումը եկաւ հասաւ, եւ
Յիսուս խաչի վրայ զոհ եղաւ, իր խոցուած կողէն ելաւ Եկե-
ղեցին, այսինքն է նոր ուխտին ժողովուրդը: Կրնա՞ր արդեօք
ասիկա առանց զոհերու, առանց խորանի, առանց քահանայի,
առանց ողջակէզի մնալ: Ասիկա պատիժ մըն էր, որ հրեից
ազգին վրայ պիտ'որ գար իր անհաւատարմութիւններուն հա-

մար, ինչպէս մարդարէներն ըսած էին, եւ ինչպէս որ ալ կատարուած կը տէսնենք նոյն գժրախաւ ժողովրդեան վրայ, որ առանց տաճարի, առանց սեղանի, առանց զոհերու, եւ առանց քահանաներու մնացած է. եւ ասոր ներհակ մեր՝ հեթանոսներուն մէջ, որ հրէից ազգին պիտ' որ յաջորդէինք, մարդարէներուն ըսածին պէս՝ մէկ ամենասուրբ եւ մեծ նուեր մը Աստուծոյ պիտ' որ ընծայուէր: Արդ աս նուերը ուրիշ բան չէ, բայց եթէ մեր խորաններուն աստուածային զոհը, սուրբ պատարագը:

Հոս' ասիկա ցուցընելու համար բան չեմ գրեր, ինչու որ ասիկա մեր հաւատարին ծշմարտութիւնն է, եւ ես հոս աեզս ուղղափառներու հետ կը խօսիմ. մինակ կ'ուզեմ քեզի յիշեցընել ինչ որ հաւատարնիս աս բանիս մէջ կը տեսնէ, որ պէս զի դուն քեզմէ կարող ըլլաս մտածել անսնց վիճակը, որ այսպիսի աստուածային զոհ մը բանի տեղ չեն դներ ու զանց կ'առնեն: Պատարագը՝ Յիսուսի Քրիստոսի մարմոյն ու արեանը զոհն է, որն որ հացին ու գինուոյն տեսակներուն ներքեւը քահանաններուն միշնորդութեամբն Աստուծոյ կը մատուցուի: Պատարագը՝ Խորչի վրայ կատարուած զոհին մէկ նմանութիւնը չէ, հապա՛ անոր նորոգութիւնն է, անոր կրկնումն է, աս տարբերութեամբ միայն, որ Գողգոթայի զոհը արեան թաթխուած էր, հոս' արեան թաթխուած չէ: Պատարագի մէջ Յիսուս Քրիստոս մեզի համար զոհ ըլլալու վիճակի մէջ կը մտնէ, եւ քահանայագործութեան խորհրդական սուրբ զինք խորհրդական մահուան վիճակի մէջ կը դնէ: Ուստի մինակ պատարագը զոհերու այլ եւ այլ վախճաններուն կը պատասխանէ, եւ ինք մինակ ամէն տեսակ նուերներու արժէքն ունի: Պատարագի մէջ՝ Յիսուս Քրիստոս զոհ ըլլալէն զատ՝ ինք միանդամայն քահանայ է անսահման արժանաւորութեամբ, զորն որ ներկայացընէ:

Պատարագով կը ստացուին ամէն շնորհքները, որ երկինքն երկիր կ'իջնան, եւ անով Քրիստոսի շարչարանաց արդիւնքներուն եւ հասաւցումներուն մասնակից կ'ըլլանք: Պատարագի մէջ այնպիսի մեծամեծ հրաշքներ կը կատարուին, որոնց նմանը լսուած չէ. որովհետեւ Որդին Աստուծոյ հնազանդ կ'ըլլայ մարդու մը ձայնին. իր ծշմարիտ մարմինը եւ ծշմարիտ արիւնը կը ծածկուին խորհրդական կերպարանքներու տակ, եւ ինք Յիսուս Քրիստոս անմառ եւ հրաշալի գոյութիւն մը կ'առնու: Պատարագի մէջ ամէն աստուածային յատկութիւնները գործքի մէջ են, անսահման իմաստութիւնը այսպիսի նոր հնարքներ կտնելով, անշափ բարութիւնը նոյները ուզելով, եւ Ըմենակարողութիւնը ի գործ դնելով: Պատարագի մէջ քահանայագործութեան խօսքերը ըսուելու ատեն երկինք կը բացուի, Յիսուս խորանի վրայ կ'իջնայ, հրեշտակներն ահիւ եւ երկիւղածութեամբ զինք կը պաշտեն, եւ մէկ ամենասուրբ

բոց մը կը ցոլանայ նոյն խորանէն եւ բոլոր մերձականները պատելով՝ կը սրբացընէ։ Ան ատենը երկիր՝ երկնից հետ, մարդկային եւ երկրաւոր բաները գերբնականներու եւ երկնաւորներու հետ, եւ մարդկի Աստուծոյ հետ կը միանան։ Այս անսահման արժէք ունեցող զոհը մարդն իր ձեռքին վրայ ունենալով՝ մեծ վատահութեամբ Աստուծոյ առջեւը կ'ելլէ, զի՞նք կը հաշտեցընէ, օգնական ու բարերար կ'ընէ, եւ արդարութիւնը ողորմութեան համբոյր խաղաղութեան կու տայ անոնց համար, որ երկրիս վրայ կը պատերազմին, եւ կամ քաւարանի մէջ կը մաքրուին։ Ցես ահաւասիկ՝ երկու խօսքով ինչ է պատարագի զոհը։ բայց տես միանդամայն այն մեծ արհամարհութիւնը, որ կ'ընեն Աստուծոյ անիկա բանի տեղ չդնողներն ու անարգողները։ Ցիսուս՝ իրենց համար, ամենէն սուրբ սոսկալի խորհուրդները կը կատարէ, եւ անոնք կ'անարգեն։ Ցիսուս՝ իր իմաստութեան, իր կարողութեան եւ իր սիրոյն ամենէն մեծ եւ սրանցի հրաշքները կը գործէ, եւ անոնք անփոյթ՝ անտարրեր կը կենան։ Ցիսուս՝ անզին եւ ընտրելագոյն շնորհքներով զիրենք կը լեցընէ, եւ անոնք ժամանակ շեն ունենար այս շնորհքներն ընդունելու։ Աս ի՞նչ տեսակ անիբաւութիւն է։

Ընթերցող, մաքիդ մէջ այնովէս համարէ թէ, կենացգ մէջ ամենեւին լսած շըլլացիր աս մեծ ճշմարտութիւնները, եւ ես օր մը, առջեւդ ելլէի եւ ըսէի, եկուր, լսէ ինծի, քեզի մէկ մեծ լուր մ'ունիմ տալու։ Գիտես արդէն, որ վաթունդարէ ի վեր աշխարհքս կը սպասէ ազատողի մը, փրկչի մը, եւ ուսուցչի մը, որ իր շըլթաները քակէ, զի՞նքը գերութենէ ազատէ, եւ փրկութեան ճամբուն մէջ իրեն առաջնորդէ։ Հիմա՝ ես քեզի ստուգութեամբ կը ծանուցանեմ, որ այն այնշափ նահապեաներէն սպասուած, այնշափ մարդարէներէն գուշակուած, այնշափ արդարներէ բաղձացուած անձը՝ վերջապէս երկինքն ինչեր՝ եկեր է, իր դալովը աշխարհքս սրբացընելու։ մանաւանդ թէ՝ արդէն իր առաքելութիւնն ալ՝ կատարած ըլլալով՝ այսօր Գողգոթա պիտ'օր ելլէ, եւ ինք զի՞նքը իր թշնամիներուն ձեռքը տալով, եւ մեր ամենուս համար ինք զի՞նքը զոհէլով, երեք ժամ դառն հոգեվարութիւն քաշելէն ետքը, խաչի վրայ՝ երկինքի եւ երկրիս մէջ տեղը՝ կախուած, իր կենաց ու մահուան գնովը մեր բոլոր պարագերը պիտ'օր վճարէ, իր արեւամբը գժոնիքը պիտ'օր գործէ, երկինք պիտ'օր բանայ, եւ ամենուն համար ալ օր կ'ուզեն ի գործ ածել, յաւիտենական երջանկութեան իրաւունքը պիտ'օր սատանայ։ Եկուր ուրեմն ինծի հետ, ան սուրբ լեռն երինք, եւ ներկայ ըլլանք այս մեծ տեսաբանին։ Արտերնուս մէջ ընդունինք մեռնող Աստուծոյ մը վերջին հառաջանքները, եւ զլիերնուս վրայ այն աստուածային ջերմ արեան կաթիլները, ցաւակից ըլլանք իր վիշտերուն, իր արցունիքներուն հետ մեր արցունիքները խառնենք, եւ երբ որ արեւը խաւարի, եր-

կիբս ցնցուի, լեռները պատռուին, եւ բոլոր բնութիւնը զարհուրելով դողալու ըլլայ այսպիսի մեծ գեղքի մը վրայ, մենք ալ սիրոյ հառաջանք մը ընծայենք Աստուծոյ մը, որ մեր սիրոյն համար կը մեռնի: Աս ենթադրութիւնը օտար բան մընէ, բայց համարէ թէ սառւզիւ ասանկ պատահէր, քու պատասխանդ ի՞նչ պիտ' որ ըլլար: Օրհնեիր պիտ' որ զԱստուծ, որ այնպիսի բարերախտ ատեն մը աշխարհքիս վրայ կ'ապրէիր, որ կարող էիր այսպիսի տեսարանի մը ներկայ ըլլալ, եւ ովոր իր հանգստութիւնը չիկորսընցընելու համար աս ներկայութենէն հրաժարելու ըլլար, այնպիսին չէ թէ մինակ անգութհրէլ մը, հապա նաեւ ապուշմը պիտ' որ երեւնար: Արդ՝ ի՞նչ որ մինչեւ հիմա ենթադրեցինք, նոյնը մեր ուղղափառ հաւատքը քրիստոնէի մը ճշմարիտ եւ ամենաստղյատ կը քարոզէ: Պատարագը՝ բոլորովին նոյն զոհն է, որ խաչին վրայ կատարուեցաւ, նոյն ողջակէզը եւ նոյն գլխաւոր քահանան: Պատարագէն քաղուած պատուղները նոյն Քրիստոսի շարչարանքներուն ու մահուանը պատուղներն են, որ մեզի համար սահմանուած են: Ի՞նչ է ուրեմն անոնց ըրածը, որ պատճառներ կը վնասեն իրենք զիրենք ասոնցմէ հեռու բռնելու: Դուն քեզմէ դատէ:

Վակից ետքը կարծեմ թէ աւելորդ է պատասխան տալ անոնց, որ պատարագ տեսնելու զանցառութիւննին ժամանակի պակսութիւն մը պատճառելով, կը ջատագովին եւ կ'ուզեն որ քահանան ալ իրենց զաղցութեանը համաձայն պատարագն արտարայ՝ կարծ կապէ: Կատարուած խորհուրդներուն ի՞նչ ըլլալը հասկըցող մը շըսեմ ամբարձութեամբ, այլ յիմարութեամբ միզյն կրնայ պահանջել որ շափէ դուրս արտօրալով լննայ: Իր անձին օգուտները տեսնող մարդը շիկրնար արանջել որ շատ երկայն կը տեւէ ան ժամանակը, ուր որ իրեն այնշափ այնշափ բարիցներ կը բխեն: Թէ աղքատ մը քանքատէր որ ժամանակի կորուստ է իրեն մէկ մէկու ետեւէ անդադար ողորմութիւն տրուիլը, ի՞նչ կ'ըսէիր, կը պազէիր կը մնայիր. ի՞նչպէս ուրեմն, շես զարմանար անոր վրայ, որ կը տրոնջայ թէ Եկեղեցին, որուն ազօթքները այնշափ զօրաւոր են, իրեն համար երկայն երկայն կ'ազօթէ, թէ շափէ դուրս ի գութ կը շարժէ զԱստուծ՝ ողորմութեանց Հայրը, թէ անոր աւելորդ յարգութիւններ, աւելորդ սէր կը ցուցընէ. Ի՞նչպէս շես զարմանար ան մարդուն վրայ, որ զքահանան կը ստիպէ՝ այն աստուածային սուրբ մարմինը, այն աստուածային արիւնը իր արտօրանքովը շարչըկելու, իր անհամբերութիւնը գոհ ընելու համար: Աստուած տար, որ Երրէք շիզտնուէր քահանայ մը որ այսպիսի անբանաւոր բաղձանք մը կատարելու նայէր, ի՞նչու որ՝ մէկանց երկու յանցաւորներ կ'ըլլային, մէկը այսպիսի անիրաւ պահանջմունքներ ընելովը, եւ մէկալը իր սրբապից զիջմամբը:

Բ. Պատարագէն ետքը, մէկաւ կրթութիւնը, որ դըժ-

բախտութեամբ շատ անդամ զանց կ'առնուի, Ասուածոյ խօսքը՝ քարոզե է:

Ասուած չընէ, որ ոմանք երբեք եկեղեցւոյ մէջ երեւնան, քարոզ մը լսելու, խրատի, քրիստոնէականի, թող թէ առարելութեան կամ արտաքոյ կարգի քարոզատուութեան մը ներկայ գանուելու համար, թէ որ սովորութենէ դուրս առիթմը շըլլար, ինչպէս երբ որ ունայնասէր մը ունայն ճարտարիսութեան զարգերով իր խօսքերուն պայծառութիւն մը տայ, եւ կամ Գրակիկոս մը կամ կատիլնա մը ապատամբութիւն քարոզելով բեմն անարդէ խեղիատակութեամբ: Եւ ոչ ալ, բարէ, պատճառանք կը պակախ իրենց ասանկ գործելու: Արդէն գիտենք կ'ըսեն, քարոզիչն ըսելիքը, ուստի ալ հարկաւորութիւն չունինք լսելու: Բաց ասկից այն կոչտ եւ անհամ խօսելու եղանակը որ քարոզիչները կը բանեցընեն, մեզի զգուաւմ կը պատճառէ եւ չենք կրնար տանիլ: Ասոր համար, ինչպէս կը տեսնես, ինք զինքնին բարերախտ կը համարին որ ասոնցմէ հեռու կը կենան:

Աբրեւ գիտին իրին+ ինչ որ +ուշիւ պէտ'որ ըսէ: Ընթերցող, մի վշտանար, թէ որ քու բարւոյդ համար քիչ մը կասկածու երեւնալու ըլլամ: Ասուզիւ ասոնք այնչափ խորունկ տմէն բան սորված են, որ մինչեւ կարող են գիտնալ ինչ որ աւտարանի քարոզիչ մը իրենց պիտի քարոզէ: Ասոր վրայ շինքրնար տարակուասուիլ արգեօք առանց զիրենք անարգելու: Ե՞րբ սորվեցան սրբեմն այդպիսի խորունկ գիտութիւնները: Տղայութեան ատենինին դեռ շատ վարդապետութիւններ իրենց չեին կրնար բացատրուիլ, վասն զի խելքերնին չեր հասներ. շատ պարտաւորութիւններ ալ չեր հրամայուեր, վասն զի հասակնին դեռ չեր տաներ: Եսոքէն՝ կը համարիմ թէ, համալսարանի մը նստարաններու վրայ օրենք, բժշկութիւն, կամ քանի մուրիչ գիտութիւններ սորված ըլլան, բայց կրօնի գիտութիւնը Ե՞րբ սորվեցան: Ասոր ներհակ աշխարհի կենակցութեան մէջ շատ մոլորութիւններ լսեցին, եւ կրօնի դէմ նախապաշարումներով տոգորուեցան, բայց առողջ սկզբունքներ, ծանր մոտածութիւններ շստացան: Եւ ով որ իրենց հետ կը խօսակցի՛ փորձով կը տեսնէ, թէ ինչ խեղճութիւն է, այսպիսիններուն բերնէն, որոնք որ քիչ մը բան պէտք եին գիտնալ, այնչափ այլանդակ գաղափարներ լսելը, որ իրենք իրենց խելքերուն մէջ շինած են, քրիստոնէական հաւատոյ վարդապետութիւններուն, անոր հիմունքներուն, անոր պատուիրաններուն, Եկեղեցւոյ որպիսութիւններուն, Այրազան Քահանայապետին իշխանութեանը, Առորբ խորհուրդներուն զօրութեանը, եւ ուրիշ բազմաթիւ հարկաւոր նիւթերու վրայ, որոնք թանձր տպիտութեան պառուղներ անուանելը քիչ է, պէտք է աւելցընել եւ ըսել թէ վատնգաւոր մուլրութիւններ են: Եւ սուզիւ, նուաստ կնիկ մը որ եկեղե-

յիները կը յաճախէ, շատ անգամ ասոնց կրօնի վարդապետուհի կրնայ ըլլալ: Զարդին ուրեմն թէ զիտեն արգէն, ինչ որ քարոզիչը պիտ' որ ըսէ, վասն զի սուտ է եւ խիստ սուտ թէ զիտեն, ասոր ներհակ համազուբն մեյմը, որ շատ օդակար է իրենց որ ամենէն պարզ ճշմարտութիւններն ալ սորպին եւ լսեն, որպէս զի մոքերնին լուսաւորուելով աեւականէն գործնական կրթութիւններու անցնին:

Այսու ամենայնիւ, այս ամենայն իրբեւ շրսուած համարելով, կ'ուզեմ պատասխան տալ իրենց դժուարութիւններուն: Ըսենք թէ ամէն բան զիտնան, ինչ որ քարոզիչը պիտի ըսէ, ուրեմն ալ հարկաւորութիւն շունին Աստուծոյ խոսքը լսելու: Սուտ է, եւ ամենատուտ: Ասիկա աղէկ իմանալու համար, հարկաւոր է նախ քանի մը խօսք խօսիլ ուրիշ մէկ խորունկի խորհուրդին վրայ, որն որ քրիստոնէական հաւատքը քարոզատութեան նկատմամբ մեզի կը սորվեցընէ: Աստուծ' որ իր շնորհքներուն ազատ տէրն է, կրնայ ուզած թէ ուրիշները դնել զանոնք մեզի պարզեւելու համար: Աւստի' ասանկ ալ՝ հաստատեց որ առաջին սրբացուցումը շունենանք, բայց եթէ ուուրը մկրտութեամբ, շափահամներուն մեղքերը չքառուին, բայց եթէ մինակ ապաշխարութեան խորհրդով, այնպէս որ ով որ աս միջոցներն ու արարողութիւնները ի գործ կը դնէ թօղութիւն կ'ընդունի, ով որ շուզեր կատարել, զրկուած կը մնայ: Կրնար Աստուծ, չեմ ուրանար, ուրիշ կերպ ստհմանէլ, բայց իր իմաստութեամբն ասանկ կարդաւորած ըլլալով, ով որ շնորհք կ'ուզէ, ողէոր է որ աս ճամբաներով ստանայ: Ասիկա այսպէս ենթադրելով՝ ահաւասիկ ինչ կը պատահի քարոզատուութեան մէջ: Ասոնց մէկ տարակուախ մը Աստուծ կրնար մեզի ամէն տեսակ շնորհքներն ընել իր նախախնամութեան հազարումէկ եղանակներովը, այսու ամենայնիւ ուզեց որ հասարակ միջոցներէն մէկն ալ ըլլայ քարոզատուութիւնը: Այսինքն թէ հաստատեց որ երեւելի եկեղեցի մ'ըլլայ եւ ասոր մէջ զըտնուին հոգիներ ու ոչխարներ, որ է ըսել ուսուցիչներ ու աշկերտներ, առաջնորդներ եւ հպատակներ, անոնք զասոնք արածեն Աստուծոյ բանիւը, եւ որուն վրայ հաճեցաւ Աստուծ իր շնորհքները կտպել: Հավիւը քահանան՝ իր ձայնը կու տայ, եւ զանիկայոց ըսեմ, մորդուն ձայնին շնորհք մը կու տայ, եւ զանիկա լուղիներուն սրախն մէջ կը թափանցեցընէ: Դիր՝ որ մէկը երկամթով տեղ մը կրակ տալ ուզէ, ինչ կ'ընէ: Երկամթը բորբոքած հնոցին մէջ կը խոթէ, եւ երբ որ հրաշէկ կ'ըլլայ, ուզած տեղը կը գործածէ: Այսպէս ալ Աստուծ' մը սիրու շարժելու համար, ձեռք կ'առնէ մարդուն խօսքը, որ իրաւցնէ ուր, ցուրտ, ժանգուած երկամթ մըն է, զանիկա կը յշիէ կը

տարցընէ իր շնորհքովը, եւ այսպէս առ աստուածային շնորհքով զօրացած խօսքերը, կը շարժեն, կը կակղցընեն, կը կոտրեն սրախն խստութիւնը, կը դարձընեն զանիկա եւ Աստուծոյ կ'առաջնորդեն: Թէ առ է աստուածային բանին կամ քարոզութեան վախճանը, եւ թէ առ է Աստուծոյ տրամադրութիւնը անտարակուսելի բան է, ինչպէս կը սորվեցընէ Պօղոս առաքեալ թէ մինչեւ հաւատոյ շնորհքն ալ առ միջոցով կը տրուի. Հ—Հ—Դ է լոյ, լոր է բանեն Քրիստոսի. այսպէս սուրբ վարդապետներն ալ կը սորվեցընեն սուրբ դիրքեն առնելով: Ասոր համար՝ ով որ շնորհք կ'ուզէ ընդունիլ, հարկ է որ շատանայ ան ճամբով ընդունելու, որով որ Աստուած կ'ուզէ հաղորդել: Արդ՝ քարոզատուութիւնն ալ, այս հասարակ ճամբաներէն մէկն ըլլալով, հարկ է որ անոր դիմենք թէ եւ գիտցած ըլլանք, ինչ որ քարոզիչը պիտի զրուցէ: Գեղացւոյն մէկը հիւանդութեան մը մէջ իյնալով՝ բժշկին տուած մէկ գեղովը առողջացաւ: Գանի մը առարի ետքը նորէն հիւանդացաւ ուրիշ հիւանդութեամբ մը, բայց յիշելով անդամ մը առած գեղը, նոյնը նորէն տուաւ առանց բժշկին հարցընելու, ու աղեկնալու տեղ հիւանդութիւնը աւելի կը գեշնար, առ գեղքը ետքէն զարմանալով մը բժշկին պատմած ատենը, ասիկա իրեն պատասխան տուաւ թէ, ան գեղը իրեն օգուտ չէր կրնար ընել, բայց եթէ երբ որ ինք կուտար: Արդ՝ նոյնը ես ալ քեզի կը զրուցեմ: Կրնաս գիտնալ եւ շատ աղեկ գիտնալ ան ամէն ճշմարտութիւնները, որ քարոզիչը քեզի պիտօր ըսէ, բայց ան ճշմարտութիւնները մինակ քեզի օգուտ կ'ընեն, երբ որ քարոզիչը կ'ըսէ. եւ պատճառն առ է. որովհետեւ Աստուած իր խօսքին պատիւը պահելու համար քարոզիչին ձայնին հետ իր շնորհքովը կը զուգընթառնայ, բայց բու գիտցածներուդ հետ չ'ընկերանար:

Ան մինակ կրնայ ուրանալ առ հետեւութիւնը, ով որ կը կարծէ թէ աստուածային շնորհքի կարօտութիւն չունի. բայց այնպիսին շնորհաց հարկաւորութիւնը ուրացող հպարտ Պեղագեան հերեաիկոս մըն է. մենք հաս ուղղափառներու կը խօսինք, որոնք հաւատոյ ճշմարտութեամբ կը հաւատան, թէ երբեք առանց աստուածային օգնութեան Աստուծոյ օրէնքները չեն կրնար պահել, երբեք ծանր փորձութիւններէն չեն կրնար ազատիլ, որոնցմով կեանքերնիս լեցուն է, եւ երբեք երկնից արբայութեան չեն կրնար հասնիլ:

Բայց՝ միթէ Աստուած կարող չէ ուրիշ միջոցներով նոյն շնորհքները պարզեւել: Հոս խօսքերնիս ան չէ թէ Աստուած կարող է. այլ թէ կ'ուզէ: Աստուած կարող է, եւ անսահման բաներ ընելու, բայց չ'ուզեր ընել. կրնայ միշտ նոր աշխարհներ ստեղծել, այսու ամենայնիւ շխտեղծեր: Կրնայ ամէն մարդ ալ արբայութեան մէջ դնել, այսու ամենայնիւ չ'ուզեր դնել, եթէ ոչ զանոնք միայն, որ իրեն սահմանած պայմանները կը կատա-

բեն : Արնայ բոլոր իր արարածները ոչնչացընել, այսու ամենայնիւ շոշընչացըներ, վասն զի ինք իր իմաստութեամբը կը վարուի եւ ոչ թէ մեր խելքովս : Այսպէս կրնայ հազար ու մեկ եղանակաւ իր շնորհքները բաշխնել, ինչպէս որ ուրիշ միջոցներով ալ կը բաշխէ . սակայն իր կամքն առ է, որ շատ շնորհքներ ուրիշ եղանակաւ շատացուին, բայց եթէ քարոզութեան ճամբովը : Ինչպէս կ'ուզէ որ երկրիս տաքնալուն համար արեւն ըլլայ, ինչպէս կ'ուզէ նաև որ սկզբնական մեղքը Ծննդուելու համար Մկրտութեան սուրբ աւազանն ըլլայ, այսպէս՝ հոգիները լուսաւորելու եւ բորբոքելու . համար ալ կ'ուզէ, որ գլխաւորարար քարոզութիւն ըլլայ :

Սակէց դուն քեզմէ կրնաս մտածել, թէ ինչ ողորմելի տեսարան մը աչքերնուս առջեւը կը բանան անոնք ամենքը՝ որ Աստուծոյ խօսքը լսելէն կը փափչին : Եւ իրաւցընէ քրիստոնեայ ժողովրեան մէջն շատերը կը ձանշնանք որ զրեթէ իրենք զիրենք անարժան կ'ընեն յաւիտենական փրկութեան, մերժելով քոլորովին անոր առաջնորդող միջոցները : Ասոնք՝ միայն ապականեալ եւ հոգւով կորսուած մարդիկները չեն, հազար մէջերնին կը դանուին նաեւ այնպիսիներ ալ, որոնք թէպէտ այնպէս շարագործ չեն համարուիր, այսու ամենայնիւ ամբողջ տարիներ կ'անցընեն առանց քարոզ մը լսելու : Ո՞հ, թէ անդամ մը մտածելու ըլլային ինչ որ Յիսուս Քրիստոս իրենց համար հրատարակեց, ստուգիս իրենք՝ իրենց վրայ կը սոսկային : Ինչու որ ինքն Յիսուս Քրիստոս ըստու, թէ որոնք իր ձայնը չեն սիրեր ու չեն ճանշնար, իր ոչխարները չեն : Արդ եթէ Յիսուսի ոչխարները չեն նէ, ուրիշ ինչ կրնան ըլլալ, բայց եթէ կորսուած հոգիներ : Թագմանձէ քիչմը ընթերցողը, որ տառուածային Վարդապետն արդէն յայսնի զրուցեր է, որ բոլոր յաւիտենականութեան մէջ գժոխիքի կոճղ մը ըլլալու նշաններէն մէկն ալ, որչափ որ առ աշխարհքիս մէջ նշան մը կրնանք ունենալ նէ, իր ձայնը շլսելն է :

Գ. Մէկալ պատճառը որուն համար սմանք քարոզներէն կը փափչին, առէւորոնի +որշէնիւրուն իւշտունիւնն է : Ասոնց պատասխանը տալու համար առ խորհրդածութիւնը կ'ընեմ : Սուտ է, թէ ընդհանրապէս Աստուծոյ խօսքը կուտութեամբ կը մատակարարուի, ինչու որ ամեն տեղ ամեն քաղաք չեն պակսիր քարոզիներ, որ իմաստութեամբ եւ պատշաճուր վայելչութեամբ պաշտօննին կատարեն : Աստուծոյ զոհութիւն, Եկեղեցին ան աստիճանի ինկած չէ, որ չունենայ այնպիսի հանճարաւոր մարդիկ նաեւ բազմութեամբ ալ, որ ելեն քանի մը ակադեմական եւ առասպելաքաղ խելքեր, եւ իր երեսին զարնեն այսպիսի ամօթալից յանդիմանութիւն մը : Եւ եթէ մինակ առ ըլլար իրենց գժուարութիւնը, կրնային մը : Եւ եթէ մինակ առ քարոզիները մտիկ բիւրաւ ճարը հոգալ, եւ երթալ, ան քարոզիները մտիկ ը-

զել, որոնք որ աւելի իմաստութեամբ, վայելչութեամբ, և ճարտարութեամբ կը խօսին :

Բայց ըսենք թէ, առաքելական քարոզիչները միշտ նոյն ճարտարիօսութիւնը չունենան, առկից ի՞նչ կ'ելլէ : Միթէ աստուածային քարոզութեան օգուատը մարդու ճարտարիօսութենէն կախուած է, չէ նէ, ինչպէս վերն ըսինք, Աստուծոյ շնորհքէն է, որ նոյն քարոզութեան կը զուգընթանայ : Եւ եթէ աստուածային շնորհքն է, որ կը չարժէ, կը լուսաւորէ կը բորբոքէ ու կը դարձընէ, ան ատեն մեծ քան մը պէտք չէ համարիլ խօսքերուն կոշտութիւնը, բաւական որ Աստուծոյ կողմանէ անոնց վրայ երկնաւոր գօրութիւն մը արուի : Կրնայ ըլլալ՝ որ կերակրոյ անօթը գեղեցիկ լուսոյ, կրնայ ըլլալ, որ ըմպէլքիքի մը գաւաթը պայծառ ու փայլուն լուսոյ, բայց՝ ասոր համար դուն մէջի հարկաւոր եղած կերակուրը պիտի չուտե՞ս, եւ կամ թէ աւելի մեռնիլ պիտի ուզես քան թէ ոյն անօթէն կամ ապակիէն ուտել : Չեմ կարծեր, որ մէկը աս աստիճանի խենդ ըլլայ : Արդ՝ ինչու համար նոյնը չես ըսեր նաեւ քարոզատուութեան նկատմամբ ալ, որն որ երբեմն կարծր կեղեւներու տակ ամենէն համեզ պտուղները քեզի կ'ընծայէ : Այսու ամենայինիւ՝ աստուածային պատգամաց պտուղներուն ամենեւին վեաս մը շխար առանց ճարտարիօսութեան զրցուած ըլլալը. մանաւանդ որ, որչափ պարզ է քարոզ մը, այնչափ աւելի ազդու եւ պաշարեր է : Իրաւ է, որ շատ անդամ քարոզիչները այնպիսի անձինքներու խօսել կը պարտաւորին, որ հաստատուն կերակուրներու ախորժակին կորսընցուցեր են, ուստի՝ հարկ կը տեսնեն խօսքերնին ոյն համեմեներով եւ ճաշակներով պատրաստել, որպէս զի անոնց ախորժակին ու քաղցը զրգուն, որոնց եթէ կարելի ըլլար աւետարանին իմաստութիւնը ու խրառները զուտ եւ անխառն մատուցանել, ստուգիւ շատ տարրեր օգուաներ կը քաղէին : Պէտք է ըսել ճշմարտութիւնը, ի՞նչ կը կարծես. նոյն իսկ ամենէն չարագործ մարդիկ վերջապէս իրենց ամրարշտութենէն չէին զգաստանար, եթէ եղանակ մ'ըլլար պարզ խօսքերը, մինչեւ իրենց սիրտն հասցընելու, հաւատոյ մեծ ճշմարտութիւնները աս կենաց փոքր վայրկենին մէջ, հոգւոյ փրկութեան եռեւէն իյնալու հարկաւորութիւնը, մահը՝ որ շուտափ պիտ' որ համնի. չեմ ըսեր ոյն զիւրին մահը, ինչպէս իրենք կը համարին, հապա ոյն սոսկալի մահը, որ պիտ' որ փոքրեն. աստուածային դատաստանին խստութիւնը, գժոխիքի բոցերուն ահաւորութիւնը եւ յաւիտենականութեան անվերջանալի տեւողութիւնը : Կարծես թէ, իրենց ծրաւերն ալ անդամ մը չէին բորբոքեր սուրբ սիրով, եթէ կարելի ըլլար իրենց աւետել Աստուծոյ ամենազութբարերարութիւնները, Յիսուսին խաչի վրայ կրած անձկութիւնները, հոգեվարութիւնը, մահը, Աստուածածին կու-

սին մայրական գութը, եւ ասոնց նմանները: Կարծես թէ հաւատոյ վրայ պյուլափ տարակոյմներ կը հանեին, եւ զեռ եկեղեցւոյ կու առյին այն յիմարական վարդապետութիւնները, որ մինակ իրենց խելքերնուն ձեռնդներն են, եթէ եղանակ մ'ըլլար, իրենց աշքին առջեւը դնելու պարզութեամբ մը քրիստոնէական հաւատաքը, անոր հիմները, որոնց վրայ շինուած է, եւ հակառակորդներուն ունայն իմաստակութիւնները, որոնցմով եկեղեցւոյ դէմ կը զննին: Արշափ ամենապարզ ու անզարդ ալ բլլան խօսքերը, պարզ ճշմարտութիւնը անոնց սրտերնուն մէջ անհնարին ազգեցութիւն մը կ'ընէր: Ստուգիւ Պօղոս սուրբ առաքելոյն միտքն ան չէր, որ իր քարոզութիւնը զեղեցիկ խօսքերով եւ բառերով զարդարէ, մանաւանդ որ ինքն էր պարծողը թէ ուրիշ բան չիմանչնար, բայց եթէ Յիսուս Քրիստոս ի Խաչելեալ, եւ ասանէ ալ ասրամած էր իր աստուածային Վարդապետէն, որուն համար Աւետարանին մէջ դրուած է, թէ ուրիշ կերպ չէր խօսեր, բայց եթէ հասարակ զիւրիմանալի առակներով: Աւրեմ՝ իրենք զերենք շեն կրնար արդարացընել վերը յիշուած շնչն ու փուն պատճառները յառաջ բերելով՝ Աստուծոյ խօսքը լսելն հեռառ կեցողները:

Ինչ է ուրեմն ասոնց քարոզէն ես կենալուն ճշմարիս պատճառը: Եթէ կը շնորհես ինձի, ընթերցող, որ անկեղծութեամբ ձեռքովս վէրըը չօշափեմ, ահաւասիկ մէկ խօսքով մը կ'ըսէմ: Քարոզի շեն երթար, չէ թէ կամ քարոզին ինչ բսելիքը զիտէն, եւ կամ որ անոր խօսքերը կոչս են, առշուած շեն, հապա վասնզի շեն ուզեր զիտնալ, ինչ որ քարոզիլ պիտօր ըսէ, եւ վասն զի կը վախնան որ ըլլայ թէ քարոզիլ քիշ մ'ալ աւելի խօսի: Քարոզիլ ճշմարտութիւնը կը քարոզէ, եւ ճշմարտութիւնն է, որ կը լուսաւորէ միտքը եւ քունէն կ'արթնցընէ. արդ՝ մարդիկ շեն սիրեր այն ըսցը, որովհէտեւ բնանալը իրենց անոյշ կու գոյ: Ճշմարտութիւնը խզմատանքը կ'արթնցընէ, եւ մէկ գրկարար երկիւղ մը կը պատճառէ, եւ մարդիկ շեն ուզեր այն խզնի անհանդատութիւնը, որովհէտեւ կը սիրեն սուս հանդատութիւնը: Ճշմարտութիւնը սիրար կը շարժէ, եւ կը յօրդորէ իր կիրքերուն ըլլթաները թէ օթագիելու եւ ազատելու. բայց՝ որովհէտեւ այն շղթաները սիրելի են, անոր համար մարդիկ շեն ուզեր զանոնք խորտակելու զրգիր մը ունենալ: Ճշմարտութիւնը այնպիսի զորքերու կը շարժէ, որ մարդկացին ակարութեան խիստ ու զժուարին են, եւ մարդիկ անհանդատութիւն եւ աշխատութիւն շեն ուզեր ունենալ: Ճշմարտութիւնը կը դատէ, բայց մարդիկ շեն ուզեր անոր վճռաները լսել: Ճշմարտութիւնը կը դատապարանէ, եւ մարդիկ պատիժը շեն ուզեր: Զեն ուզեր իմանալ, կ'ըսէ Հոգին սուրբ, վասն զի շեն ուզեր բարի գործէլ: Ահաւասիկ բեզի ներբին եւ զաղոնի պատճառը: Բայց

յիշեն այդպիսիները, որ առ յանցանքին հետ չառ անգամ պատիժն ալ մէկտեղ է: Չեն ուզեր՝ որ Աստուած խօսի, Աստուած ալ՝ կը լուէ բայց՝ ան ամէն պատիժներուն մէջ, որոնցմավ Աստուած հոգին կը պատիժէ, առանց տարակուսի մը, ասիկա ամենէն ծանրն է, ինչու որ՝ ոչ ոք ամենեւին կրնայ ուզգել զանիկա, որուն հետ Աստուած չիխօսիր:

Գ Լ Ո Ւ Խ Խ +

Խոստովանունք:

Ա. Խոստովանունքը քահանաներուն գիւտն է: — Բ. Խղճմունքի տանիքներն է: — Գ. Ես ասոր հորիաւորութիւնն շաւնիմ: — Դ. Անզարկեցորն է: — Ե. Քաղաքականութեան կը ծառացէ:

Եթէ այնշափ մեծ է ունանց հակառակութիւնը պատարգ տեսնելու եւ քիչ մ'ալ Աստուծոյ խօսքը լսելու, որոնք ըստ ինքեան հաճոյական բաներ են. ամէն մարդ կրնայ մոտածել, թէ ասոնք ի՞նչ պիտ'որ ըսեն ու գործեն խոստովանանքի նկատմամբ, եւ ի՞նչպէս պիտ'որ համազուին նոյնին մօտենալու: Մեծ բան է, թէ գոհ ըլլան զանիկա անօպւտ բանի մը պէս արհամարհելու, ինչու որ չեն պակսիր մարդիկ, որ անիկա կը դատապարտեն հերետիկոսներուն հետ՝ իրեւ քահանաներու գիւտ մը, Լուտերին հետ՝ իրեւ խղճմունքի տանիքնանք մը, եւ հիմակուան նորելուկներու հետ՝ իրեւ անհամեստ բան մը: Եւ իրօք ալ ով որ քիչ մը աշխարհին մէջ փորձ ունեցած է՝ գիտէ թէ որ աստիճանի հասարակ բան եղած են այս զրագրտութիւնները: Ստոյդ է որ՝ ես ի ոկզբանէ աս զրբիս զրութեանը գրած վախճանիս հետեւելով, որ է մէկդի ձգել բողոքականները, եւ մինակ ան նիւթերուն վրայ խօսիլ, որոնք քանի մը ուզգափառներու մրտքերը կը նուեմացընեն, պէտք էի առջի գժուարութիւնը բռըրովին զանց առնել, ինչու որ՝ ով որ կը հաստատէ թէ խոստովանանքը մարդիկ հնարած են, այնպիսին արդէն ուզդափառ չէ, հերետիկոս է. որովհետեւ Տրիտենդեան ժողովքին մէջ յայտնի վճռուած է, որ ասիկա Յիսուսի Քրիստոսի գրած կարգադրութիւնն է: Այսու ամենայնիւ՝ զոնէ անցողապէս քանի մը խօսք կ'ուզեմ ըսել:

Ա. Ինչպէս կրնան խոստովանունք հարդէի հնորած ՇԱՀՆ, երբ սուրբ Վւետարանին մէջ անոր հաստատութիւնը պայծառ կը տեսնենք: Յիսուս Քրիստոս չէ՞ր, որ առ խօսքերով առարեալներուն եւ անոնց յաջորդներուն ըստու, Ի՞նչ ո՞ր երեւ քոյ ի-պիւլու ՇԱՀՆ, Նոյն երին+ը ի-պու-ռու ՇԱՀՆ, Ի- ին ո՞ր երիւ քոյ ո-քու-իւլու ՇԱՀՆ, Նոյն երին+ը ո-քու-ռու ՇԱՀՆ: Կամ ինչպէս ինքն Յիսուս Քրիստոս կը մեկնէ, թէ որուն ո՞ր

Դաշեց է նույնուրութեան, նույնուրութեան ըլլոն, իւ սրբան ու իւ հոգիւ, իւ պատու ըլլոն: Արդ՝ ամենայալատնի բան չէ մի, որ աս խօսքերով անոնց ճշմարիտ իշխանութիւն արուած է մեղքերը արձակելու կամ շարձակելու: Բայց՝ ինչպէս կրնան ի գործ դնել աս իշխանութիւնը, թէ որ մեղքերուն վրայ դատաստան մը չեն բներ նէ, եւ ինչպէս կրնան դատաստան ընել, թէ որ մեղքերը պատշաճաւոր յայտնութեամբ իրենց առենին առջեւը չեն ելլեր նէ: Առանց մեղքերը ճանչնալու՝ ամենը մէկանց արձակելը, ինչպէս կ'ընեն տեսակ մը բողոքականներ՝ Քրիստոսի խօսքերուն ամենեւին միտ չգնել է, որն որ յայտնապէս կը հաստատէ թէ, կամ մէկը կամ մէկալը պէտք է ընել, այսինքն է արձակել կամ շարձակել, ինչպէս որ մեղքերուն որպիսութիւնը եւ մեղքաւորներուն արամազրութիւնը կը պահանջեն: Ուստի՝ աս առենին չներկայանալը, ինչպէս գէշ ուղղափառներէն ամանք կ'ընեն, ուրիշ բան չէ, բայց եթէ մեղքերը խղճմարանքներնուն վրայ ծանրացած պահէլ, որով անկարելի կ'ըլլայ անոնց վրայ դատաստան մ'ընելը, որն որ, ինչպէս կը պատուիրէ Յիսուս Քրիստոս, պէտք է որ կատարուի: Խակ՝ խոստովանանքը մարդու զիւտ մըն է ըսելը, սուտ հանել է զՅիսուս Քրիստոս, որ համեցաւ իր Եկեղեցւոյն պաշտօնեաներուն այսպիսի անձառելի իշխանութիւն մը տալ:

Ասկից ետքը ալ չեմ ուզեր երկայն բարակ ցուցընել թէ աս պատուիրանը ինչպէս առաջին դարերէն սկսեալ միւտ առանկ իմացած է եկեղեցին՝ ճշմարտութեան անսխալ ուսուցիչը, ինչպէս նոյնը անփոփոխ պահպանած են սուրբ Հարր, միարան վճռած են ամէն ժողովքները, պաշտպանած են ամէն վարդապետները, դոված են ամէն Սուրբերը, ու ամէն հաւատացեալները ի գործ դրած են: Եւ ոչ ալ կ'ուզեմ խօսիլ ուցրել անոնց անմոռութիւնը, որ կ'ըսեն թէ Լատերանու ժողովքը համարած է խոստովանանքը, ինչու որ ամէն մարդ զիւտ թէ, նոյն ժողովքը չէ թէ առջի անգամուն խոստովանանքը հարկաւոր հրատարակեց, հապա արգէն անոր հարկաւոր ու պարագ ըլլալը ենթադրելով, զանցառուները խոստովանանքի շարժելու համար, բանադրանք դրաւ անոնց, որոնք զոնէ տարին անդամ մը չեն խոստովանիր: Ուստի աւելի կ'ընտրեմ ուրիշ զժուարութիւններուն վրայ խօսիլ, որոնք քանի մը կիրքերով պաշտարուած ուղղափառներու միտքերը դրաւած են:

Բ. Ինչո՞ւ համար, կ'ըսեն, այսպիսի նուր բերէ ուսի նույնուրութիւններէն, որ երեւան յայտնին և արդաւ իւ եր անյնուն ու ուստի նույնուրութիւնները: Ո՞հ, նե ուիս բուռութիւն չէ ան, ուստի իսուսունիւն չը է: Իմ ընթերցածո քիշ մը առեն անանկ միուրդ զիւր, որ ես ասոր դէմ ըսելու բան մը շըբունեմ, եւ նոյնը ըստծ ըլլամ, թէ խոստովանանքը բեռ մը, եւ

ծանր բեռ մըն է . բայց ասկից ի՞նչ կ'ելլէ . միթէ ասոր համար Յիսուսէն պատուիրուած պիտ'ոք չհամարուի՛ , կամ թէ ծանր ըլլալուն համար պէտք չե՞նք յանձնն առնուլ : Ասուած մեր վրայ գերազոյն իշխանութիւն ունի , եւ մնար ալ պարտաւոր ենք իրեն հնազանգելու , թէ եւ ծանր բաներ հրամայելու ըլլայ :

Բայց՝ իրն ասանկ չէ : Ինչու որ եթէ ծանրութիւն մ'ալ կայ մեղքերնիւս խռատվանելու մէջ , ասիկա անտանելի բեռ մը չէ . մանաւանդ թէ քաղցր բեռ մը , եւ մեր տկարութեան շատ համաձայն է : Արդէն քաջ փիլխափային մէկը առ խորհրդածութիւնն ըրած է թէ , յանցանքը գործելէն եռորդ՝ ընկերին իր սիրութ բանալը՝ մարդուս բնութեանը չէ թէ միայն հակառակ չէ , հապա մանաւանդ նոյն իսկ բնութիւնը կը պահանջէ , երբ որ խիզնը կը զարնէ , ու սիրութեան եւ անձկութեան մէջ ինկած է գործած յանցանքին համար : Երբ յանցաւորը սրտին նեղութիւնները կը յայտնէ , եւ զրեթէ դրեթէ զանոնք իր բարեկամին ու սրտակցին սրտին մէջ կը թափէ , կէսէն աւելի զինքը թեթեւցած կը զգայ այն ծանրութենէն : Այսպէս լեռներու , անտաներու մէջ պահուըտած աւազակ մը , իր նման աւազակին սիրութ կը բանայ , անտակին ու ստահակին ալ նոյնը կ'ընէ որիշ անտակի եւ ստահակի մը հետ . այնչափ մարդկային բնութեան մէջ հաստատուած է սրտի զովութիւն մը փնտուելը : Արդ՝ Յիսուս որ մարդկային սիրութ ստեղծած էր եւ ազէկ կը ճանչնար ինչ ըլլալը , ինքն եղաւ առ սուրբ խորհուրդը հաստատողը , որուն մէջ մեղաւորի մը սիրութ կը պարտաւորի բացուելու եւ յայտնելու իր վէրբերը : Ասով ստուգիւ մեր վրայ բնական պարտը մը չդրաւ , մանաւանդ թէ ասով մեզի հետ մեծ ակնածութեամբ ու բարութեամբ վարուեցաւ . բայց ինուրութեամբ դուրսնեն զիշ :

Աս բաւական չէ , աւելի եւս ըրաւ . սրբացուց այն գիւրութիւնը , որ մարդ կը զգայ սիրութ բանալով , եւ իր նախախնամութեամբը այնպէս ալ հոգաց , որ նոյն գիւրութիւնը շրսեմ մինակ բարեկամէ մը , հապա հօրմէ եւ բժշկէ մը դրսնենը : Հեռացուց մեզմէ շարազգած սրտի մը պատահելու վասնդը , որն որ վէրբերնուս վրայ պալսում թափէլու տեղ աւելի եւս կը զայրացընէ քացախով : Հեռացուց մեզմէ անհաւատարիմ սիրութ մը գանելու վասնդը , որ մեր գաղտնիքները մասնէ եւ մեր խայտառակութիւնը յայտնէ : Ասոնց վրայ՝ աւելցուց , որ այն սրտի գիւրութիւնը պաղպարեր եւ արդինաւոր ըրաւ : Ինչու որ երբ որ ինք զինքը յայտնելը մինակ վայրիկենական սիրութիւն մըն էր , Յիսուս անոր վրայ գերբնական շնորհը մ'ալ աւելցունելով՝ զանիկա Ա . Խորհուրդի արժանաւորութեան բարձրացուց եւ ճշմարտապէս մեղաց քաւութեան միջնորդ մը դրաւ : Ահաւասիկ առ է խռատվանանքին խորունկ եւ անսահման

խորհուրդը։ Ասոր մէջ մեղաց ամբաստանութիւնը՝ յանցառութեան վրայ ցաւով եւ մէյ մ'ալ շմեղանչելու առաջադրութեամբ միացած՝ արմատէն յանցանաց բժշկութիւն կուտայ. եւ երբ՝ մեղքը զմեզ Աստուծոյ առջեւ ագեղ, իր շնորհքներէն բոլորովին զրկուած եւ թշնամի կ'ընէ, այս ցաւալից յայտնութիւնը քահանացին մեր վրայ զբուցած արձակման բառերուն հետ մէկտեղ, յանցանքը կը ջնջէ, աստուծածային բարեկամութիւնը նորէն կը կապէ, զմեզ շնորհաց զգեստով կը հագուեցընէ, հոգիներնուու վրայ աստուծային սէր կը հեղու եւ զմեզ նորէն Աստուծոյ առջեւ արգար կը հանէ։

Այսու ամենայնիւ խորդու իւ յայտնելը . . . : Մարդու յայտնել։ Այն. ասիկա քեզի արտաքոյ կարդի դժուարին կ'երեւայ։ Տրառւնջդ այնպիսի բանի մը վրայ է, որուն համար իրրեւ Աստուծոյ ձեռքէն ընդունած մէծ բարիք մը, շնորհակալ պէտք էիր ըլլալ։ Միաբդ դիր, որ Աստուծած, մեղքերութողութիւնը գտնելու համար ուզած ըլլար որ, պարտաւոր ըլլայիր հրեշտակի մը, հրեշտակապետի մը, կամ թէ նոյն իսկ Յիսուսի անձին առջեւն զքեզ ներկայացընելու։ Ո՛հ, այն սուրբ հոգիներուն, այն ազնուական եւ մաքուր արարածներուն, այն Յիսուսի աստուծային մեծվայելլութեանը առջեւը, ինչպէս քու զզուելի խորհուրդներդ, անմաքուր հաճոյքներդ. եւ այնչափ գարշութիւններդ պիտի հանէիր, որոնք եւ ոչ օգերուն կ'ուզէիր որ ծանօթ ըլլան։ Գուցէ թէ, կ'ազաշէիր, ինչպէս ըրին երեկն Խորայելացիները, երբ որ Աստուծած Աինա լեռնէն իրենց հետ փայլակներով եւ որուամունքներով կը խօսէր, որ Զիսօսի չխօսի մեզի հետ Աստուծած որ վախերնէս չմեռնիք, խրկէ մեզի մարդ մը, ինչպէս Մովսէսն է, որ անիկա մեզի հետ խօսի։ Այսպէս դուն ալ ան առենը Աստուծմէ պիտ'որ խնդրէիր, որ քեզի մարդ մը խրկէ քու ողորմելութիւններդ լսելու եւ դատելու։ Եւ իրաւցընէ, ինչ արտաքոյ կարդի դժուարութիւն կրնայ ըլլալ նոյները մարդու մը յայտնելու։ Խոստովանահայրը ալ մարդ է, ուստի ինքն ալ իր տկարութենէն կը պարտաւորի ուրիշն կարեկից ըլլալ։ Մարդ է, եւ կրնայ ըլլալ որ ինքն ալ ան ամեն մեղքերը գործած ըլլայ, ինչ որ մենք գործած ենք. եւ գուցէ աւելի ալ գործած ըլլայ։ Եւ եթէ ինք նոյն մեղքերը ըրած ալ չէ նէ, այսու ամենայնիւ զմեզ չիկրնար անարգել, որովհետեւ առոյգ չէ, որ ինքն ալ նոյները կամ աւելի եւս գէշերը պիտ'որ չընէ։ Մարդ է, եւ չիկրնար չզարմանալ անոր քաջարաւութեանը վրայ, որն որ ինք զինքը յազդելով՝ եկած է իր վէրքերը բանալու մինակ իր հաւատքէն եւ առ Քրիստոս հնագանդութեանը շարժելով։ Մարդ է, բայց Յիսուսէն պատաւէր առած է զմեզ հօր պէս, բժշկի պէս, եւ խնամու հոգաւի մը պէս հոգալու։ Մարդ է, բայց այնպիսի մարդ մըն է, որ ամենայն խստութեամբ խոստովանութեան դազտնիրը ա-

նարաւ կը պահէ, թէպէտ եւ աս գաղտնիքը պահելով բոլոր աշխարհը կործանելու ալ ըլլայ: Ուրեմն ի՞նչ մեծ դժուարութիւն կրնայ ըլլալ մարդու մը մեր ակարութիւնները յայտնելը:

Մանաւանդ թէ ի՞նչ քաղցր բան է: Թող տուր որ քիչ մը, որչափ խոհեմութիւնը կը ներէ, վարագոյրը բանամ որ նոյն խոստովանութեան ատեանին վրայ քաջուած է, եւ կը տեսնես անսպառ քաղցրութեան տեսարան մը: Դիր որ խոստովանորդին ամենամեծ մեղաւոր մը եւ ամեն տեսակ անօրէնութիւններու մէջ թաթխուած ըլլայ: Դիր որ՝ խոստովանահօրը առջեւը թափէ ան ամեն հայհոյութիւնները որ դժոխին մէջ Աստուծոյ գէմ կ'արձակուին, ամեն անառակութիւնները, բովանդակ անհաւատարմութիւնները, բոլոր տելութիւնները, որոնցմավդատապարտեալներուն սիրուը Աստուծոյ գէմ լեցուած է: Բայց յայտնի է թէ, մեղաւորը խոստովանահօր առջեւը չելած արդէն հաւատըն իր առջեւը ճամբան բացած է, եւ գիտէ ու կը ճանշնայ որ դատաւորի մը առջեւ կ'ելլէ, բայց այնպիսի դատաւորի մը, որ աւելի իր բժիշկն եւ իր հայրն է, որ պարտաւոր է ամենայն սիրով զղջումի եկողներն ընդունելու, տկարներուն օդնելու, մալորածներուն ճամբայ ցուցնելու, դարմանելու, եւ միսիթարելու: որովհետեւ այն Աստուծոյ փոխանորդն է, որ անսպառ հայնով մեղաւորին ետեւէն կը կանչէ Ընդէր Հռոմէի: այն Աստուծոյ, որ իրեն կը հրաւիրէ ամեն վշտացեալներն ու ամեն թշուառութեան մէջ ինկողներն Եկայ+ -- ի+ ամենայն շիտրեւլ+ . այն Աստուծոյ, որն որ կը զրկէ անառակ' բայց զղջացած որդիները, գթած Սամարացիները, եւ վշտակիր Մագդաղենացիները: Աս ամեն բան գիտէ ու կը ճանշնայ, ինչու որ հաւատըը, որ իրեն կ'առաջնորդէ, միանգամայն իրեն ամեն բան կը սորվեցընէ: Արդ՝ երբ որ աս եղանակաւ քահանային սուրբ կ'իյնայ, եւ քահանան իրեն կը փաթթուի ու կը զրկէ իրբեւ անառակ որդին, որ կը դառնայ, Տէր Աստուծ, ի՞նչպէս ան առենք ձեռքով կը ցշափուի, թէ երկնաւոր Հօր անսահման բարութիւնը ի՞նչպէս այն առաջին վայրկենէն կը միսիթարէ զղջացեալ մեղաւորը: Ուղորմելին ալ շիկրնար զղջման արցունքները բռնել, կը արտմի՝ կը ցաւի սրտին դառնութեամբը անցած կենացը մոլորութիւններուն վրայ, բայց այն ցաւը իրեն քաղցր է, արցունքներն՝ անոյշ են, այն դառնութիւնը իրեն գիւրութիւն մը կու տայ, այն խռովութիւնը զինքը կ'ազնուացընէ ու կը սփոփէ: Կերբուսա գաղտնի ձայն մը իր սրտին կ'ազդէ, թէ արդէն ինք մեղքը կ'առէ եւ զղուած է անոնցմէ. թէ Աստուծ զանոնը ալ շըցելով՝ շուտով մը իր բարեկամութիւնը նորէն կը չնորհէ, չնորհքներովը զինք կը լեցընէ, եւ գթութեամբը զինք կը զրկէ: թէ ի՞նչ է հոգւոյն այս դաղտնի զգածմունքը, Աստուծոյ այն ողջագուրելը, ես չեմ կրնար մեկնել. մինակ առ

գիտեմ որ բովանդակ հոգւոյն մէջը կը թափանցէ, բոլորովին ամէն կողմանէ քաղցր միխթարութիւն մը կը պատէ: Ան առենք գժուարին է Աստուծոյ պաշտօնէին ալ իր արցունքը բռնելը. որդի մըն է որ կու լայ. հայր մըն է, որ կու լայ, եւ երկուքին արցունքը մէկունդ կը խառնուին: խոստովանաւ հայրը գուցէ ուրիշին մոլորութիւններովը՝ իրենները կը յիշէ, ուրիշին ակարութիւններովը իրենները առջեւը կու զան, եւ գուցէ՝ իր ցաւը ուրիշին կատարեալ զղիմանը միշտ համաձայն ալ շիգտներ: Ով որ ասիկա անգամ մը փորձած է, գիտէ թէ, բասծներս ճշմարիտ են. բայց թէ ընթերցնող, գուն երբեք փորձն առած չես նէ, եւ հարկաւորութիւն ունիս, աղօժքը ըրէ որ փորձն ունենաս, եւ եթէ զքեզ խարած ըլլալու ըլլամ, ալ ասկից ետքը ինծի մի հաւատար:

Ասկից զատ՝ որպիսի եւ իցէ գժուարութեան յաղթելու համար, ուրիշ օգնութիւններ ալ ունինք. վարժութիւնը, որ տղայութեան առջի տարիններէն ունեցած ենք. սիրոյ փորձառութիւնը, որ տեսած ենք այնչափ անգամ խոստովանաւ հարց վրայ. այնչափ երեւելի անձինքներու օրինակները, որ նոյնը կը կատարեն, եւ աչքերնուս առջեւն ունինք, եւ զըւիաւորաբար Յիսուսի Քրիստոսի շնորհքը, որն որ ինչպէս մեզի ցաւ ու զղուում կու տայ, ասանկ ալ կ'օգնէ մեզի մեր սիրառ բանալու: Աս օգնութիւնները այնչափ զօրութիւն ունին մեր վրայ որ՝ ով որ մէյմը սորված է խոստովանութեան ստէպ մերձենալու: Ինք զինքը յայտնելու գժուարութիւնը հազիւթէ կը զգայ: Եւ ստոյգ է, որ շատերուն համար խոստովանութիւնը չէ թէ միայն գժուարութիւն շիտար, հապա զդալի գիրութիւն մը կը շնորհէ. եւ բողոքականներուն մէջէն շատերուն, իրենց ուղղափառ ըլլալնուն վերջին մզումը տուած է այն միխթարութիւնն ունենալու բաղանիքը, զորն որ կը զգայ մարդ իր սիրուր բանալով Ապաշխարութեան իսորհրդին մէջ:

Եւ եթէ ոմանց այնպէս անտանելի բեռ մը կ'երեւայ, գիտես ինչ է ներքին պատճառը: Չեն ճանշնար իրենց շարեացը ծանրութիւնը, եւ չեն ճանշնար միանդամայն թէ որ չափ թէթէ բան մըն է իրենց սահմանուած տեղը: Չեն ճանշնար, թէ մեղանչելով զԱստուած՝ իրենց Հայրը վշտացուցին՝ անսօր անսահման մեծվայելլութիւնը ուորի տակ առնելով, անարգեցին աստուածային Միասին որդւոյն արիւնը, նորէն զինքը իրենց կողմանէ խաչ հանելով, եւ արտմեցուցին Հոգին սուրբ որ զիրենք սրբացուցած էր: Չեն իմանար որ մէկ մահացու մեղքի ալ յանցաւոր ըլլալով, գատապարտելոց մահուան, սոսկալի գատապատանի, եւ անյոյս յաւիտենականութեան արժանի եղած են: Չեն իմանար, որ ոչ երկնից, ոչ երկրիս, ոչ հրեշտակներուն եւ ոչ մարդկան մէջ ուրիշ զօրութիւն մը կայ որ զիրենք կարող ըլլայ առ զինձակէն ազատելու, եւ Աստուած, առանց իրենց անիրաւութիւն մ'ընե-

լու, կրնայ մերժել իրենցմէ որպիսի եւ իցէ արուած հաստացումը, եւ զիրենք իրենց անդարմանելի կորստեան մէջ ձգել: Աս ամէն բան չեն խմանար. եւ իրենց շափէ դուրս խստամիւն կ'երեւայ, երբ Աստուած իր բարեկամութիւնը անոնց նորէն շնորհելու համար, մինակ յանցանքնին մարդու մը խիստ ծածուկ եղանակաւ յայտնել կը հրամայէ, որպէս զի իր անուամբը զիրենք արձակէ: Չարեաց մեծութիւնը շնանշնալնէ, որ աս դարմանը խիստ կ'երեւցընէ:

Բայց ի՞նչ կ'ըսէիր դուն ան հիւանդին, որն որ մահուան դուռը հասած՝ դեռ կը արտնջայ, թէ կը պարտաւորի դառն դեղ առնելու, որ ստուգիւ զինք պիտօր բժշկէ: Ո՛վ ողորմելի. եթէ ճանշնայիր վիճակդ, որ արդէն գերեզմանի մօտ հասած ես, ստուգիւ այնչափ տրտունցներ չեիր ըներ այսպիսի դեղ մը առնելուդ վրայ, որ զքեզ մահուանէ կ'ազատէ: Արդ՝ նոյնը բաէ դուն նաեւ այնպիսոյն համար, որ կը արտնջայ իր յանցանքները յայտնելու պարտաւորուելուն համար: Եթէ մարդկային արդարութիւնը յանցաւորներու բազմութեան մը առջեւն առնելով, որոնցմէ ոմանք տասր, ոմանք քանի տարի, ոմանք ալ բոլոր կեանքերնին թիւավարութեան դատապարտուած են, ամենուն թողութիւն եւ ազատութիւն շնորհելու ըլլայ՝ մինակ աս պայմանով, որ սաստիկ գաղտնութեամը յանցանքնին մէկ մարդու մը յայտնեն, կարծե՞ս թէ մէկ հօգի մ'ալ կը մնայ այն երկաթմներուն տակ: Ահաւասիկ Աստուած կը շատանայ աս պայմանով զմեզ յաւիտենական բանտէն ազատելու, մանաւանդ թէ թող ալ շիտար անոր մէջ նետուելու եւ մենք դեռ կը արտնջանք: Հոս գժուարին է որոշելը, որն աւելի մեծ է. արդիառութիւնը, թէ ազերախտութիւնը:

Գ. Գանք հիմա անոնց, որ խոստավանանքէն կը փախչին ըսելով ի՞նչ ի՞ւլութիւն ըրոժ անէմ. խոսդունանդի հարիսութիւն լուսէմ: Ահաւասիկ մէկ խօսքով ասոր պատասխանը: Ի՞նչ ի՞ւլութիւն ի՞ւնէմ, թէ որ ծաղու համար կը սեն, յիշեն որ, ասիկա անանեկ նիւթ մը չէ, որ մարդ կարող է ծաղրել առանց սրբազնութիւն ընելու. իսկ եթէ իրաւ կ'ըսէն, իրաւցնէ լարու եւ ողբալու արժանի են. ինչու որ՝ յանցանք գործելը գէշ բան մըն է, բայց գործելէն ետքն ալ անիկա գէշի տեղ չգնելը, ստուգիւ խիստ մեծ շարիքն է: Աս աստիճանի մարդ չի հասնիր, թէ որ նախ չէ թէ միայն գերբնական, այլնաեւ բնական զգաստութեան սկզբունքները ըուլորովին կորսընցուցած ըլլայ: Միայն աղէ կը գէշեն, մօլութիւնը առաքինութենէն, աղէկ յօժարութիւնները գէշերէն, հրամայող օրէնքները՝ արդելի օրէնքներէն շզանազնողը կրնայ աս աստիճանի համալի: Հարկ է, բոլորովին խզմանուը կորսընցուցած ըլլայ, այնչափ՝ որ գէշ առիթներուն մէջ խիղճը չզարնէ, եւ բարւոյն՝ շհաւանի: Կրթութեան եւ կրծնական սկզբունքներու բոլորովին պակսութիւնը ոմանց

վրայ աս մահարեր անզգպայութիւնը կրնայ դիւրացընել, բայց ասիկա բաւական չէ, ինչու որ՝ ուրիշ մարդկան հետ կենցաղավարութիւնն ալ՝ բնական լուսոյ օգնութեամբը, զորն որ Աստուած ամենուն մարփին մեջ հեղած է, բաւականէն առելի մարդուս վրայ բարւոյն ու չարփին զգածմունքը կ'արթենցընընէ : Հարկ է, որ մարդ երկայն առեն մեղանշած ըլլայ, երկայն առեն բնութեան ամէն օրէնքները ուրփի տակ առած ըլլայ, երկայն առեն չնորհաց ամէն ազգեցութիւններու դէմ դրած ըլլայ, որ խղճմանքի զարնելը, եւ անոր հաւանիլը չզգայ : Հարկ է, որ մտաց գատասատանը դէշ անկրօն՝ եւ ամբարիչա գիրքեր կարդալով բոլորովին խանգարած ըլլայ . հարկ է, որ սիրոն ալ բոլորովին ապականած ըլլայ ամէն աեսակ անօրէնութիւններով : Բայց ասսնց համար գրուած չէ աս գիրքս . ասոնք նախ քրիստոնէութեան ճշմարտութեանը, ու ետքը ուղղափառութեան վրայ պէտք է համազուին, կամ մանաւանդ՝ նախ պէտք են մարդու կարդ մանել եւ ետքը քրիստոնեայ ըլլալ : Անսնց վերջապէս՝ որ իրենք զիրենք բարութեան զարմանալիքները կը կարծեն մինակ անոր համար, որ վեհ գոշուր վեհ սպաներ, վերը պատասխանը տուինք, եւ հոս նորէն խօսելու տեղը չէ :

Դ. Խօսինք ուրեմն անսնց վրայ, որոնք կը յանդգնին խօստավանանքը անհանդադ բան մը կուշելու : Արդ՝ Բնէլ բանի համար անհանդադ պիտի համարուի : Երկու պատճառի համար . նախ վասն զի խօստավանանքը՝ թազութիւն տալու այնչափ գիւրութիւն ցուցընելով, կը գիւրացընէ նորէն մեղանշելը, եւ դարձեալ վասն զի՝ մարդիկ խօստավանանք մ'ըլլալով իրենք զիրենք բաւականապէս արդարացած կը համարին, եւ ալ փոյթ չեն տանիր մեղքերնեն զգուելու :

Ծատ յառաջ մի երթար, միտ գիր անգամ մը աս նոր աեսակ հակառակախօսութեան : Երբ որ խօստավանանքը հարկաւոր պարագ մը կը քարոզենք, ան ատենը ասոնք յառաջ կ'անցնին, եւ Լուտերի խօսքերովը զանիկա բռնաւորութիւն մը, խղճմանքի տանջանք մը կը կուշեն, այսպէս անտանելի բան է . եւ երբ որ ցուցուցինք, թէ իրն այնպէս չէ, ան ատենը հակառակ կողմը կ'անցնին եւ անդդիականներուն հետ կը զրուցեն, թէ այնչափ գիւրին է որ առ գիւրութեանը համար անհամեստ բանի մը կը գտռնայ : Ո՛հ, կրնանք արդեօք իմանալ թէ Բնէլ է ուրեմն ըստածնին : Բայց մենք գանք ուղղակի պատասխանը տալու :

Երբ բողոքականները խօստավանանքի անհամեստ ըլլալը ցուցընելու համար թողութիւն տռնելու գիւրութիւնը յառաջ կը բերեն, ըստածնին սուսպիր յիմարութիւն մըն է, բայց ասիկա իրենց կրնայ ներտւիլ, եթէ մինակ արտաքին երեւյթին վրայ մնալու ըլլան . բայց եթէ աեսակ մը ուղղափառներ ալ աս բողոքականներուն եւ անհաւատաններուն զըրպարտութիւնները կ'առնեն ու կը նորոգեն, յիրաւի շատ դար-

մանալի է : Աւզդափառները պարտաւոր են դիտնալու իրենց քրիստոնէական վարդապետութիւնը, ուստի նաև՝ թէ ի՞նչ թէ ուժիւններ կը սպահանջուին խոստովանանքի խորհուրդին օգտակար ըլլալուն համար : Արդ՝ ասոր վրայ Քրիստոնէականը Բնէ կը սորվեցընէ : Նախ առաջին ամեն քրիստոնէական վարդապետութիւնները կը սորվեցըննեն թէ մեղքերուն վրայ ցաւիլն առաջին թէ ուժիւնն է, որպէս զի խորհուրդը արդիւնուոր ըլլայ . ամեն քարոզիչները աս կը զրուցեն, եւ ժողովրդապետները նոյնը երկայն երկայն կը մեկնեն, եւ առաքելական վարդապետները չեն դադրիր երբեք իրենց խրատներուն մէջ ստեղի կրկնելու թէ ամենահարկաւոր է մեղաց վրայ ցաւիլը, եւ ամեն օր չունչ կը յոգնեցըննեն ու կ'ըսեն, ամեն մարդ զգոյշ կենայ, ինք զինքը չխարէ, առանց մեղքերն ատելու հազար անգամ արձակում առնէ ալ նէ, օգուտ մը չ'ունենար : Արդ՝ ըսէ ինծի, աս է թէ չէ ուզդափառ վարդապետութիւնը : Աւրեմ ի՞նչ հիմամբ կը զրցուի թէ խոստովանանքը կը դիւրընցընէ մեղանչելը, եւ ուզդութեան օգուտ չունի : Եթէ յափտենական, գերբնական աղդու պատճառներէ յառաջ եկող զդիումը, գործուած շարիբներէն դարչիլը, մէյ մ'ալ չմեղանչելու անկեղծ առաջադրութիւնը՝ զմեզ մեղքէ հեռացընելու եւ վարքերնիս անկեղծութեամբ ուղղելու ուրիշ ամեն կարելի միջոցներէն զօրաւոր չեն համարուիր նէ, ան ատենը՝ ալ անօգուտ է խօսիլը, դուն ալ ինծի կրնաս յաղթել ըսելովդ թէ, արեւը իր ճառագայթներով կը թրչէ, եւ թէ լեռները օգին վրայ կը թռչին, վասն զի նոյն է համեմատութիւնը : Ուզդափառ կրօնի բնութիւնը կ'եղծանեն, երբ կը զրուցեն ստութեամբ, թէ խոստովանանքը մեզի համար ուրիշ բան չէ, բայց եթէ մեր կենաց պատճութիւնն ընել, եւ ետքը աս ինքնահնար դիւտին վրայ մեզի դէմ կ'անզգամին, բայց ան ատենը յանցանքը որո՞ւն է :

Բայց գեռ խոստովանութեան գլխաւոր մասին վրայ շխսանցայ, որ է տուած շնորհքը : Անտարակոյս զմեզ ուղղելու համար մենք ալ մեր կողմանէ աշխատելու ենք . բայց սաղյդ է միանդամայն, որ մեր ամեն ջանքն ու աշխատութիւնը ամեննեւին բան չեն արժեր, եթէ Աստուծոյ շնորհքը օդնութեան շիհամնիր : Արդ՝ աս է խոստովանանքին անբաւ արդիւնքը, որ սրբարար, այսինքն՝ զմեզ արդարացընող շնորհքէն զատ, որ մեր սիրուը կը հեղու, ու խորհրդոյն առանձին գործքն է, մեզի շատ դործնական շնորհքներ ալ կը մատուցանէ, որոնք որ սրբարար շնորհքին հետ կապուած են : Ասով քաղցր եղանակաւ մը մեր ցանկութիւնը կը զապուի, մեր կիրքերը կը մեղմանան, միտքերնիս աւելի եւս կը լուսաւորուի, սրտերնիս աւելի եւս կը զօրանայ մեղաց դէմ պատերազմելու եւ առաքինութեան ետեւէն երթալու :

Աւստիքիլ կ'անիբաւին բողոքականներուն մէջէն ու-

մանք, ինչպէս Ֆից Ուիլլեմ Եւ ուրիշները, Երբ ուղղափառաց խոստովանութիւնը հասարակաց համեստութեան համար ամէն միջացներէն աւելի զօրաւոր կը սեպէն։ Քաղաքական ուստիկանութիւնը ուրիշ բանի չ'օգներ, բայց Եթէ քանի մը ծանր եւ արտաքին անկարգութիւնները արգելելու. Փիլիսոփայութիւնը մինչեւ Հիմա պատի մը չըրաւ մարդկային բարքը նորոգելու մէջ. ընտանեաց գլուխներուն հակողութիւնը իրենց տանը պատերէն գուրս շիտարածիր եւ կամ մինակ արտաքնոյն վրայ կը մնայ. բայց խոստովանանքը մարդկային սրտի խորունկը կ'իջնայ, ուր մարդիկ չշմարտապէս բարի են կամ չար. մեղքը անմիջապէս իր ծնած ու ապականութիւն գործած աւեղը կը ճնշէ, իր մեղքերը կրից կողմանէ շիդատեր, որոնք զանիկա կ'արդարացընեն կամ գոնէ կը ջատադովեն, այլ Աստուծոյ անսահման սրբութեանը կողմանէ, որ ամենեւն նոգաստաւոր շիկրնար ըլլալ, մեղքերը կը տեսնէ իրենց սոսկալի աղդեցութիւններովը, որ զմեզ յաւիտենական բարիքներէն կը մերկացընեն եւ յաւիտենական չարեաց մէջ կը ձգեն։ Բայց ասոր համար զմեզ յուսահատութեան անդունդի մէջն աւ չի ձգեր, ինչու որ հաւատքով զօրացեալ եւ յուսով կենդանացեալ զմեզ կը լուսաւորէ, որ ճանշնանք թէ ինք զօրութիւն ունի մեղքերնիս ջնջելու, ոչնչացընելու, եւ աստուածային բարեկամութեան կազզ նորոգելու, մեղքերնիս ատելու, եւ թողութիւն ինդրելու որ ըլլանք։ Յանցաւորը այսպիսի յուսով լեցւած, մեղքերը ատելու կը քաջալերուի, ներքուստ կը նորոգուի, եւ քահանային արձակումը զինքը Աստուծոյ առջեւը արդարացընելով, իրեն մեծ զօրութիւն մը կը շնորհէ բարութեան ու անմեղութեան նոր կեանք մը սկսելու։

Աերջապէս՝ ուղղափառի մը, որ փորձով գիտէ, թէ ինչ է խոստովանանքը, ամենայն վատահութեամբ կը հարցընեմ. թէ ամուսին մը ընտրելու ըլլացիր, որուն աւելի քու վատահութիւնդ կու տայիր, անոր որ սուրբ խորհուրդներու ստեպ կը մերձենայ, թէ անոր, որ նոյները կը ծաղըէ։ Թէ դաշինք մը, ընկերութիւն մը դնելու ըլլացիր, զնվաւելի կ'ուզէիր քեզի ընկեր կամ թղթակից տանուլ, զանիկա՞ որ կը ճանշնառ թէ ստեպ կը խոստովանի, թէ զանիկա որ խոստովանութեան վրայ կը ծիծաղի։ Եւ մահուանդ ատենք, որուն կը յանձնէիր քու սիրելի ընտանիքդ, այնպիսի մարդու մը որ ջերմեռանդ է խոստովանութեան, թէ այնպիսի թշուառականի մը, որ նոյնը կ'արհամարհէ։ Գուցէ թէ ան ատենուան ընկիրդ մտածելու ըլլաս, հիմակուընէ կը լուսաւորուի։ Սոտոս հռչակաւոր վարդապետը եւ կարուս Նին խոստովանահայրը կը պատմէ թէ Նիւրէնպէրի քաղաքը՝ Լուտերի աղանդը ընդունելէն եւ խոստովանանքը ջնջելէն ետքը, այնշափ անօրէնութիւններով, նենդութիւններով, անիրաւու-

թիւններով, անառակութիւններով, հայհոյութիւններով լեցուեցաւ, որ ալ չեր կրնար դիմանալ. ուստի աղաչեց կայսեր, որ օրէնքով մը նորէն խօստովանանքը հաստատէ, բայց կայսրը իր իմաստութեամբ ամէն բան խորունկ տեսնելով. առ աղաչանքին վրայ աղէկ մը ծիծաղելէն եռքը պատասխան տուաւ որ, եթէ Նիւրենապերկցիք խօստովանանքը Աստուծոյ ձեռքէն չեն ընդունիր նէ. Բնչպէս զանիկա իր ձեռքէն պիտ' որ ընդունէին: Բայց ով է որ չի տեսներ հօստեղս խօստովանանքը անհամեստ բարդներուն տրուած պատասխան մը:

Գիտեմ, որ չեն պակսիր պյանդիսիներն ալ, որոնք անհամեստութիւն կը դանեն նիւթական մասին մէջ, որ խօստովանութեան առարկան կը ձեւացընէ. բայց գիտեմ նաև որ աս անհամեստութիւնը գանողներն անոնք են, որոնք ըստ մեծի մասին ոչ խօստովանանք կ'ըլլան եւ ոչ ալ համեստութեան հայելի են: Անհաւատալի բան է, բայց սույզ: Ժամանակիս անառակութեան եւ անհաւատութեան մէջ, որ բոլոր աշխարհը կ'ողոզէ, գեռ կը գտնուին տեսակ մը մարդիկ, որ հին փարիսեցիներէն ամենեւին չեն զանազանիր թէ իրենց վարդովը եւ թէ իրենց սուս զդուշաւորութեամբը: Հին փարիսեցիները, ինչպէս Յիսուս Քրիստոս կը վկայէ, աղահ, կեղծաւոր, հաղարտ, արտաքուստ գերեզման բռեալ, եւ ներքուստ ամենայն անօրէնութեամբ լի էին. հիմակուան փարիսեցիներն ալ ասոնցմէ տարբեր չեն, թէրեւս աւելի եւս չարագոյն վասն զի անոնց ամէն մօլութիւններուն վրայ նաև անկրծութիւնը կ'աւելցընեն: Փարիսեցիները, իրենց վարուցը գարշութեանը չնայելով, զայթակղել մը կը ցուցընեին Մարմացեալ Սրբութեան, Յիսուսի Քրիստոսի ամէն խօսքերուն եւ ամէն գործքերուն վրայ. աս մեր փարիսեցիներն ալ նոյնը կ'ընեն, թէ քարոզչին բերնէն բառ մը փախչելու ըլլայ, թէ խօստովանահայրը հարցմունք մը ընելու ըլլայ, եւ կամ քահանայ մը ընկերութեան մը մէջ տեսնուելու ըլլայ: Հին փարիսեցիները կ'ամրաստանէին եւ կը զրպարտէին աստուածացին Փրկիչը իր արտաքրին գործքերուն համար եւ ասոնց համար իրեն գէմ գէշ կը զրուցէին. հիմակուաններն ալ նոյնը կ'ընեն, բերներնէն թոյն ու գառնութիւն կը թափենն քահանաներուն անպարկեշտութեան եւ համարձակութեան վրայ, ինչպէս իրենք կը զրուցեն: Արդ այսպիսի փափուկ հոգիներուն հետ ինչպէս պէտք է փարուիլ: Այնպէս ինչպէս մեր Աստուածացին վարդապետը վարուեցաւ, որն որ ամենեւին իրենց չարագդած եւ թիւր զայթակղութիւններուն իրաւացի պատճառ մը շտալէն եռքը, իրենց շատիստութիւնը եւ զըրպարտութիւնները բանի մը տեղ չեր դներ:

Սույզ է՝ որ քահանան կը պարտաւորի հարկաւոր զգուշութիւններն ընելու, երբ ամպիսնէն եւ կամ խօստովանանին մէջ կը խօսի: Ասիկա խստիւ կը պահանջէ իր

վիճակին արժանաւորութիւնը, իր պաշտօնիքն սրբութիւնը, առառուածայինն բանին մեծվայելչութիւնը, գայթեակղութիւն չտալու հարկաւորութիւնը, հաւատացելց հոգեւոր բարիքը, եւ սուրբ կանոններուն հնազանդութիւնը. բայց ուրին ալ կը պահանջէ, որ քրիստոնեայ ժողովրդեան վերը չծածկուի, եւ խոհեմութեամբ, ու հաստատութեամբ բժշկուի: Զարմանալի՞ բան: Աշխարհը այսպիսի աղտեղի զրերուն մէջնաւարեկ ըլլալու վրայ է, հիմակուան խօսակցութիւններն ալ ուրիշ բան չեն, բայց եթէ շարունակեալ անմաքուր եւ աղտեղի խօսքեր, աներու, խանութներու, փողոցներու, հրապարակներու մէջ ասոնց վրայ կը խօսուի, թէառոնները զագրութեանց արձագանք մ'եղած են, երաժշտութիւններն ուրիշ բան չեն չնչեր, բայց եթէ կրից գրգռութիւն, ծաղկեալ ընկերութիւններն անզգաստ մերկութեան խումբ մ'եղած են, աղջկանց եւ աղոց ձեռքը արուած ռոմանները սիրահարութեան հիւսուածքներն են, պատերէն կախուած պատկերներն ու նկարները դայթ ակղեցուցիչ են, նոյն իսկ ընտանիքներն որ ժամանակ մը պարկեցութեան տաճարներ էին, անհաւատարիմ եւ անկարգ ամսւաններէ ապականած են, եւ ոչ որ կը բողոքէ. եւ միայն ամենայն անհամեստութիւն անոնց վրայ է, որոնք որ եկեղեցւոյ եւ խօստավանարանի մէջ կը ջանան այսպիսի պղծալից հեղեղի մը գէմ թումբ մը զնելու: Իրացընէ կեղծաւորութիւնը, ստութիւնը, փարիսականութիւնը, ասկից աւելի յառաջ չեր կրիմալ: Անանկ կ'երեւայ թէ, ալ շարիքը գէշ գործելու վրայ չըլլայ, հապա գէշ գործքէ մաքրուելուն վրայ: Հասարակօրէն աս զիստղութիւնը եղած է, որ որչափ աւելի առանձնական մը, երկիր մը ապականած է, այնչափ աւելի արագուատ ծանրակեցութիւն մը կը ցուցընէ, ինչպէս Անդղիա կը պատահի: Նոյն իսկ Անդղիացոց վկայութեամբը աշխարհիս վրայ Անդղիա ամենէն աւելի ապականած երկիրն ըլլալով իր իմաստակութիւնները, եւ շինծու զդուշաւորութիւնները ան աստիճանի հասցրւած է, որ ծիծաղական բան մը եղած է: Բայց ուղղափառ Եկեղեցին, որ չէ թէ արտաքին երեւոյթներու, այլ ճշմարտութեան կը նայի, չէ թէ միանակ մարդկան աշքը, այլ զդուշաւորաբար Առոտուծոյ աշքը կը դիմէ, աս տեսակ կարիքատուն կեղծերներէն հեռու է. կը խօսի, եւ պիտօր խօսի միշտ ցորչափ հարկաւոր է հոգիները փրկելու, բանի տեղ չիդնելով ոչ հին եւ ոչ նոր փարիսեցիները, եւ այսպէս չէ թէ միայն ճշմարիտ համեստութեան երեւոյթը, այլ անոր եռութիւնը միշտ կը պահպանէ:

Խառնավանանչ + Հանուններուն ընդունեաց էուզնիւն-
ներուն հէջ բանելու իւ իւնուց և ծուոյի: Ասով ինչ
կ'ուզեն ըստը: Երբ թէ աս միջոցով քահանաներն ընտանեաց
խաղաղութիւնը կը վրգովէն: Ամեն բանէն յառաջ ով-

որ քանի մ'անգամ քրիստոնէական վարդապետութեան ներկայ գանուած է, զիտէ, թէ խոստովանանքը ուրիշ վախճան չունի, բայց եթէ լսել եղած մեղքերը՝ որպէս զի անոնց ապաշխարանքն եւ արձակումը տրուի, կամ թէ հոգւոց առաջնորդուի կենաց այլ եւ այլ վտանգներուն մէջ, առանց ամենին ին այնպիսի նիւթ երու մէջ մտնելու որոնք իր վախճանէն դուրս են: Մահաւանդ որ՝ ամէն քրիստոնէական վարդապետութիւններու մէջն ալ խոստովանութեան վրայ դրած պայմաններէն մէկն աս է, որ ապաշխարողները խոստովանութեան չվերաբերած խօսակցութիւններէն պէտք է զգուշանան:

Իսկ եթէ իր հոգւոյն որպիսութիւնը յայտնելու, եւ կամ քանի մը դժուարութիւններու մէջ լուսաւորութիւն մ'առնելու համար, երբեմն հարկ կ'ըլլայ, որ խոստովանահայրն ընտանեաց որպիսութեան վրայ տեղեկութիւն մ'ունենայ, ասկից առելի բնչ օգտակար բան կրնայ ըլլալ: Ո՛վ չիգիտեր որ ընտանեաց գաղտնիքներուն մէջ իրաւցընէ այնպիսի ցաւալից խաչեր, այնպիսի դժուարին պարտաւորութիւններ, եւ այնպիսի պարագաներ կը գանուին, որոնց մէջ չատ դժուարին է Աստուծոյ հաւատարիմ մնալը: Երդ՝ Աստուած խոստովանահայր մը սահմանելէն աւելի մեծ եւ անճառ նախախնամութիւն մը կրնար ցուցընել, երբ նոյն խոստովանահայրը մէկ կողմանէ պարտաւոր է ամէն լսածներուն վրայ ամենամեծ գաղտնութիւն պահելու, եւ մէկալ կողմանէ հօր պէս խորհուրդ ու խրատ տալու, զաղանի վէրքերը պալսամով բժշկելու, ու խոստովանորդին զօրացընելու, հոգի տալու եւ առաքինութեանց դժուարին ճամբուն մէջ օգնելու կը պատաւորի, ուր եւ երբ հաւատացեալները կարօտ կը գտնուին: Ահ, խոստովանութեան դէմ խօսողները ստուգիւ չեն գիտեր, թէ որ լավի իրեն պարտական են ընաանիքները: Եթէ իրենց ծառաներն ու հպատակները, հազար ու մէկ եղանակաւ չեն գողնար եւ չեն խարեր նէ, ասիկայ չատ անգամ խոստովանաքին ազգեցութենէն է: Թէ որ իրենց որդիքն եւ աղջիուները անմեղութիւննին կը պահեն, եւ բոլորովին չարութեան մէջ չեն իյնար նէ, չատ հեղ խոստովանանքին պտուղն է:

Չատ ամուսիններու հաւատարմութիւնը, իրենց անգութէ երիկներուն ձեռքէն տարիներով քաշած նեղութիւններուն մէջ ցուցըցած համբերութիւնը, մինակ խոստովանանքի մէջ դասձ մմիթմարութեան, եւ քաջալերութեան դորձքն է, որ իրենց հոգի եւ զօրութիւն կու տայ ամէն բան սիրով քաշելու յաւիտենական փրկութեան համանելու համար: Այնպէս չատ երիկ մարդկանց համբերութիւնը, որ աշխարհամէր ու թեթեւամբ կնիկներնուն այլանդակութիւնները լութեամբ կը տանին՝ խոստովանահօր տուած խորհուրդներուն պտուղն է: Խոստովանութեան մէջ թշնամութիւնները որուանց մէկդի կը ձգուին, որովհետեւ ասիկայ հարկաւոր թէու-

թիւն մըն է Աստուծմէ թողութիւն ընդունելու. հօն, ապաշխարողը առաջադրութիւն կը դնէ ընկերին ունեցածին ու պատուզն հասցուցած վնասը կատարելապէս հասցուցանելու. հօն որդւոցը վրայ աւելի հսկելու, հօն արդարութեան դէմ չգործելու, հօն իր վիճակին ամէն պարտքերը կատարելու: Եւ եթէ դնենք նաեւ որ խոստովանանքը մարդը անմեղանչական չընէ, այսու ամենայնիւ՝ շատ եւ շատ եղանակաւ մեղքերուն թէ թիւը եւ թէ ծանրութիւնը կը քիչընէ, եւ ներբին զօրութիւն մը կու տայ ամէն տեսակ առարինութիւններու: Մէծ բան, որ ինչպէս չեն տեսներ՝ թէ Աստուծած առ խոստովանութեան սուրբ խորհուրդը դրած շըլար նէ, հարկ էր մարդկանց բարւոյն համար ասոր նման՝ չէմ գիտեր ինչ բան մը սահմանել, երբ որ նոյն խոկ հեթանոս փիլխոփաները խորհուրդ կու տային հաւատարիմ բարեկամ մ'ունենալու, որ կարենային անկից լոյս ու խորհուրդ ընդունիլ իրենց կենացը գժուարին պարագաներուն մէջ: Բայց ես չեմ զարմանար, որ չեն տեսներ ասիկայ. ինչու որ շատոնցուընէ առ բանը դիտած եմ, որ չկան այնպէս կարճ խելքով՝ մարդիկ, ինչպէս առ գժրախաները, որ կրօնի դէմ կը խօսին: Շատերուն վրայ՝ այնչափ սրտի շարութիւնը չէ, որշափ մոտաց պակառութիւնն է պատճառը, որ այնպէս դէմ կը խօսին, ու կը գործեն. եւ ամենէն հասարակ պատճառներուն ալ խելքերնին չհասնելով՝ կը գայթակղին ու կը հայհոյեն. Զոր ինչ ոչ իւնառ, հայհոյին:

Ե. Աերջապէս Խսութելունուց սուրբ հիւաներունուց մէջ մէկ սուրբ հիւաներունուց մը կ'ամշնամ ես ասոր պատասխան տալու, եւ կարծեմ թէ, ով որ պյսպիսի թըշնամանք մը Եկեղեցւոյ երեսը զարնելու կը համարձակի, այնպիսին գժուարաւ կրնայ իր միտքն ուղղել: Այսու ամենայնիւ՝ որովհետեւ չկայ այլանդակութիւն մը որ, որշափ ալ անհաւատալի ըլլայ, զոնէ մէկը կամ մէկալը շշարժէ՝ թէ եւ համոզելու ալ չըլլայ, ասոր համար քանի մը խօսք ըսելը հարկ է:

Մէծ յանցանքները չեն գործուիր առանց մեծ վախճանի մը: Հօս յանցանքը կարծածեղ աւելի մեծ է: Չէ թէ միայն բնութեան սուրբ օրէնքներուն, այլ նաեւ Աստուծոյ եւ Յիսուսի Քրիստոսի դրական օրէնքներուն եղծումն է: Ուրեմն քահանայ մը՝ անտարբերութեամբ աշխարհքիս ամենէն զզուելի գաւաճանութիւնը պիտ'որ ընէ անոնց՝ որ իր քաղաքակիցները, իր Եղբայրները, իր բարեկամները, իր ազգականներն են. ինք զինքը Եկեղեցւոյ ամենասսուկալի պատիժներուն՝ մեծ նզովքներու տակ պիտ'որ ձգէ, եւ բոլորովին անզպայ պիտ'որ ըլլայ մարդկային արժանաւորութեան զգածմանցը, ուխօղձմատնիքի ամէն խայթերուն, ու ատեաններու վախերուն աստուածային արդարութեան սոսկումներուն: Այսպիսի մեծ

յանցանք մը հասարակ բան մը պէտք էր ըլլալ նուհւ ամենէն սուրբ քահանաներուն, եւ ամենէն կատարեալ կրօնաւորներուն։ Եւ իրենց մէջն երբեք պիտ'որ չգտնուէր եւ ոչ մէկը, որ վերջապէս խղճմտանքի դալով այսպիսի զարհութելի ոճրագործութեան մը վրայ երժար՝ հաւատացեալներուն աղջեցութիւն մ'ընէր իրենց ազատութեանը համար։ Մանաւանդ թէ պատշաճ է ըսելը, թէ այսպիսի խարէութիւն մը ժողովրդեան մէջ պահպանէլու համար, ամէն քահանայք խօսք մէկ ըրած պիտի ըլլային առ խարէութիւնը յառաջ տանելու, եւ որպէս զի դիւրաւ յաջողցընէին, պէտք էին նախ իրենք զիրենք խարել, ինչու որ իրենք ալ կը խոստովանին։ Ով որ առ առ ամէն բանի կը հաւատայ, ստուգիւ մէծ հաւատք մը պէտք է որ ունենայ։ Բայց, այսպիսի անրագործութեան մը վախճանը բնէլ կրնայ ըլլալ։ Ժամանակաւոր օգուտ մը։ Բայց ամէն մարդ կը տեսնէ, թէ ոչինչ ժամանակաւոր օգուտ մը կրնայ այն վատահամբաւութեան հատուցում ընել որ պիտի ժառանգեն։ Կառավարութիւններու օգնելը։ Բայց՝ կան տեսակ մը կառավարութիւններ որոնց մէծ բան է հանդուրժելը Ասունծոյ սիրոյն եւ անոր օրէնքները պահելու համար։ Իրաւցընէ՛ կան արդեօք այնպիսի ստափկանութիւններ եւ պաշտօնեաններ ալ, որոնք այնպէս զարմանալի եղանակաւ Եկեղեցւոյ եւ Եկեղեցականաց օգնած ըլլան, որ առոնք ալ պարտաւորին իրենց ծառայութիւն մ'ընել հոգինին, զԱստուած, եւ յախտենականութիւնը զոհելով։ Գուցէ ստափը։ Բայց ով որ միուրը դրած է ստափ ժողովելու այսպիսի զնով, այնպիսին շատ տեևլի դիւրութեամբ նոյնը կրնայ ընել, բան թէ համբերելով այն տաղտկաւթեան եւ երկայն ժամբաւուն խոստովանարաններու մէջ, որ մարդու զօրութիւններն եւ կեանքը կը վճացընէն։ Ի՞նչ ուրեմն կրնայ ըլլալ այսպիսի անհնարին շարեաց վախճանը։ Մարդիկ ստովոր չեն մասնիչ ըլլալու, բայց եթէ իրենց մէծագոյն բարուցյն համար։

Բաց ասկից մէծ անրագործութիւնները չեն հաւատցուիր առանց մէծ փաստերու։ Արդ՝ ուր են առոնք։ Եթէ բառական է, որ առասպելարկու մը կամ լրապատում զրագէտ մը ամբարձութեամբ իր մէկ պատմութեան հիւսուածքին մէջ խորթէ Սուրբ խորհուրդի մը պատահած պղծութիւնը. բառական է, որ քահանայ մը թատերական տեսարանի մէջ երեցընէ, եւ զանիկա ան առտիճանի ամբարիչա մէկը նկարոգրէ, որ այսպիսի նենդութենէ արատաւորուի, ան առենք աշխարհքս հարկաւորութիւն չունի առեաններ՝ դատատաններ զնելու։ Բայց եթէ կը պահանջուի, որ յանցանքը ցուցուի, որպէս զի հաւատացուի, ոչ, ինչու ուրեմն այն զարհութելի զրաբարութիւնները հրատարակուց յանցաւոր քահանան չեն ծանուցաներ, անունովը չեն ցուցըներ, ինչու չեն նշանակեր տեղն ու ժամանակը ուր յանցանքը պատահեցաւ,

ինչու զանիկայ դատաստանի առջեւ չեն հաներ, ինչու վկաները չեն կանչեր, ինչու անիկայ չեն խայտառակեր յաղթահարելն ետքը։ Աստուծոյ ողորմութեամբը այս դեպքը պատահած չէ, ինչու որ՝ Աստուած նախախնամութեամբը կը հսկէ այն անբեկանելի կնքոյն վրայ։

Բաց ասից, վերջապէս ի՞նչ են այն ոստիկանութիւնները, որոնց ձեռքը քահանաները գործիք մը պիտօք ըլլան։ Քանի մը ապուշ պարզամիտներ կը կարծեն թէ, ասիկայ անթափանցելի խորհուրդ մընէ, բայց չեն գիտեր, որ մեր օքերը խորհուրդները մինակ կրօնի մէջ մնացած են։ Ոստիկանութիւնները կազմողները մեր տներուն մէջն են եւ մեր մէջը գիշեր ցորեկ ընտանութեամբ կը նստին կ'ելլին, չեմ ուզեր ըսել, թէ շատ անդամ ասոնց մէջն շատերն ալ նոյն խոկ կառավարութիւններուն բերնէն բան որսալ գիտեն։ Ասոնք են այն գործակատարները, բարձր պաշտօնատէրները, գործակալները, եւ ոստիկանները ու ասոնց նմաններն։ Արդ՝ ինչ կեցեր ես, կանչէ յորդորէ ամէնքն ալ, որ պատմն քեզի ինչ որ խոստովանահայրներէն լաստ են, կամ գոնէ թօղ վկայեն քեզի որ ասոնցմէ գաղտնեաց յայտնութիւն մը ընդունած են։ Այնշափ աղմուկներուն մէջ, որ պատահեցան ասվերին տարիները, ամէն ծածկուած եւ խստիւ պահուած թղթերն ալ ամենուն ձեռքն ինկան, քսուները, լըտեսները, բանքերները եւ միջնորդները, նոյնպէս ասոնց՝ մէկին մէկալին վրայ յայտնածները, ամէն բան, ճանշցուեցան։ արդ՝ ինչպէս այսպիսի զարհուրելի յանցանքի մը եւ ոչ նշմարանքը տեսնուեցաւ երբեք քահանայի մը կողմանէ։ Գուցէ թէ զգուշաւորութիւնը կամ խոհեմութիւնը ասիկայ ծածկած է հասարակութեան աչքին առջեւը։ Բայց տեսած ենք որ ընկերութեան սիրութ՝ կառավարութեանց կողմանէ պաշտպանութիւն մը գտնելով՝ գաղտնի գիւաններուն մէջ մուած՝ ամենազարտնի թղթերն առ քննած ու հրատարակած է, գոյցիւթակզութիւն ձգելու բաղձանքովը՝ ու անանկ տեղեր, որ առիթալ շկար, ու միանդամայն առանց ակնածութեան, որ կը պահուի թշնամեաց նկատմամբ, չեմ ըսեր մարդավար անձինքներու, հապա մինչեւ անոնց մէջն ալ, որոնք որ բոլորովին ամբարշտութեան ծայրը չեն հասած։ Եւ փողոցներու տիղմը չեն։ Եւ եթէ յայտնութիւններ եղած չեն նէ, պատճառն անէ որ յայտնուելու բաներ չկային։ Այնշափ բաւական է այսպիսի անամօթութիւններու վրայ՝ աս միայն հաստատուն թայ, որ ուրիշ պատճառ մը չունին, բայց եթէ խորին ամբարշտութիւն մը որով այսպիսի զիւաեր կը հնարեն, եւ ասկից թաղ միշտ համոզուին հաւատացեալները, որ ապաշխարութեան խորհուրդը պէտք է որ մեծ բարիք մ'ըլլայ, որովհետեւ Աստուծոյ թշնամիներն այնշափ կատազութեամբ անոր գէմ կը յարձակին։

Հազորդութիւն:

Ա. Ես անարժան եմ: — Բ. Ճատ յահախ ընդունիլն անոր յարգութիւնը կը պակսեցընէ: — Գ. Անձք, որ ստեղ կը հաղորդին, ամենէն աւելի տնտանելի են:

Ամէն մարդ գիտէ որ կրօնական կրթութիւններէն փախչաղները նաեւ ամենասուրը խորհուրդին չեն մերձենար: Բայց ովկիրնար հաւատալ, թէ այսպիսիները նաեւ պատճառներ կը փնտռեն, որ իրենք զիրենք արդարացընեն, եւ ուրիշներն ալ սուրբ սեղանէն հեռացընեն, եթէ աչքով տեսած ըլլայինք: Զարիք մը կ'ըլլայ իրենց թէ ուրիշները կը հաղորդուին: Մանաւանդ թէ լաւագոյն չէր ըլլար, եթէ խօսք ընէին եւ կամ եթէ իրենց վարքն այս աստուածային խորհուրդին արժանաւոր չէր նէ, գոնէ թող տային որ ուրիշները հանդարտութեամբ վայելէին: Այսու ամենայնիւ իրն այսպէս է, կամ որ ուրիշն բարիքը աչքերնին նախանձէն կ'այրէ, եւ կամ որ ուրիշն օրինակը սրտերնուն խիստ յանդիմանութիւն մըն է, ուստի չեն կրնար քաշել որ ուրիշները զՅիսուաընդունին, եւ որպէս զի զանոնք ալ հեռացընեն, մինչեւ առաքինութիւններէն ալ իրենց պատճառներ կը փնտռեն: Մէյմը կը զրուցեն թէ անարժան ենք այսպիսի սքանչելի խորհուրդի մը մերձենալու, մէյ մ'ալ թէ շատ հեղ ընդունիլը յարգութիւնը կը պակսեցընէ սովորական բան մը ընելով, եւ երբեմն ալ կը ծաղըն եւ վար կը զարնեն ստեղ հաղորդուողները: Իրենց ջանքն ան է, որ այն աստուածային սեղանը երեսէ ձգուած մնայ: Եւ որովհետեւ վնասը կարծուածէն աւելի խիստ մեծ է, անոր համար անկարելի բան է լռելը ասխարէութիւններուն վրայ, որ առաքինութեան կերպարանաց տակ ծածկուած են:

Ա. Ես ամէն բանէն առաջ, Մէն+ ռնարժան ին+, իշտն, այսպէսէ Դժ խորհուրդին. եւ ես պատասխան կու տամ թէ ստուգիւ իրենց կարծածէն շատ աւելի անարժան ենք: Ասիկայ չէ թէ խօսքով մինակ կը զրուցեմ, այլ կ'ուզեմ որ իրենք իրենց ձեռքովը շօշափեն: Այս աստուածային խորհուրդին մէջ պարունակուածն բնչ է. Յիսուսի Քրիստոսի Տեառն մերոյ մարմինը, արիւնը, հոգին եւ Աստուածութիւնն է, հոն են այն աստուածային աչքերն, որ բոլոր Երկինքը սիրով կը բորբոքեն, այն օրհնեալ ձեռքերն եւ այն սուրբերն որ մեզի համար խաչին վրայ գամուեցան, այն կողը, այն սիրան որ ամէն երանելեաց բերկրութիւն կու տան, այն աստուածային արիւնը, որուն մէկ կաթիլը մինակ բաւական է ամբաւ աշխարհներ փրկելու. այն մարմինը, որ հա-

զար արեգակներէ աւելի պայծառ է եւ Աստուծոյ քաղաքը կը զմայլեցընէ։ Աս ամենասուրբ մարմնոյն հետ մեկտեղ է իր մեծ հոգին, որն որ Աստուծոյ արարչին գործքերուն մէջ ամենէն սրանչելին է, ուր կը դանուին ամենէն սուրբ յօժարութիւնները եւ ամենէն կատարեալ առաքինութիւնները, որպիսի երբեք չեն առանուած որ զԱստուծոյ աւելի փառաւրած ըլլան։ Հոն է վերջապէս Աստուծութեան լրութիւնը՝ իր ամէն յատկութիւններովն եւ կատարելութիւններուն անսահմանութեամբը։ Ահաւասիկ ասոնք են որ այս սիրոյ խորհրդին մէջ կը դանուին։

Արդ՝ որովհետեւ այսպիսի անհուն աստուծային մեծվայելութեան մը պիտ' որ մերձենայ մարդ. անարդ՝ իր նուռաստ եւ արհամարհ բնութեամբը, անարդ՝ իր ամենածանր մեղքերովը՝ որոնցմով այնչափ անգամ ազտեղած է, անարդ՝ իր որպիսութիւններովը՝ որոնց մէջ կը դանուի, թէպէտեւ իր կողմանէ ամէն կարելի պատրաստութիւններն ալ ըրած ըլլայսուուգիւ այնպիսի մեծ գործք մըն է ասիկայ, որ բարձրագոյն սերովքեներն ալ կը զարմացընէ, որոնք իսկ մեզմէ քիչ անարժան են առ մեծ խորհուրդին։ Աւստի Կշմարիտ է թէ, անարժան ենք, եւ սուուգիւ անարժան ենք մեր իմացածէն աւելի։

Ասկից Բնչէ կը հետեւի։ Կը հետեւի ուրեմն, թէ պէտք ենք հետու կենալ։ Ասկից աւելի յիմարական հետեւութիւն մը չկրնար ըլլալ։ Միթէ, Յիսուս Քրիստոս, աս սքանչելի խորհուրդը հաստատեց նէ, չեր դիտեր թէ որչափ եւ որպիսի է մեր անարժանութիւնը։ Այսու ամենայնիւ ինք չէր, որ հաստատեց։ Մանաւանդ թէ ինք չէր, որ բացարձակապէս հրամայեց, որ մերձենանք եւ ընդունինք։ — Ստուգիւ քրիստոնեաններէն շատերը չեն դիտեր, թէ Բնչպէս Յիսուս առքանիս մէջ ամենայն յատակութեամբ, իր կամքը մեզի յայտնած է։ Ինք դոհ չեղաւ գմթութեամբ միայն ամենայն հաւատացեալները հրաւիրելու, որ իրեն երթան, ամէն աշխատութիւններէն հանգիստ, եւ ամէն ծանրութիւններէն թէթեւութիւն խոստանալով, հասպանաեւ յառաջ զնաց եւ լսուագոյն բարիքներու ալ խոստանիքներ ըրաւ, որոնց մարդիկ կրնան բազմալ, ինչպէս է յաւիտենական երանութիւնը։ Ան ո՞ր ի՞ ճարմին վուուի եւ ի՞ արիւու լը ի՞նչ, յուիդոզդները շարժելու, այնչափ սաստիկ էր բազմանքը որ շըլլայ թէ մէկը զրկուի, խսափ սպառնացաւ անհնապանեղներուն ըսելով։ Ի՞ ի՞ ճարմին վուուի եւ արիւու լը ի՞նչ ո՞ւ ո՞ւ, յու ո՞ւյնուու ի՞նչ ո՞ւնինուու։ Որպիսի խոնարհութիւն է ուրեմն անիկայ, որ աստուծային կամոց կը հակառակի, որ չիյարգեր անոր հրամանները, որ չընդունիր անոր հրաւերները, որ բանի աեղ չփղներ անոր խոստանիքները, որ մինչեւ կը խրոխայ Յիսուսի սպառնալիքներուն դէմ։ Իրաւցընէ նոր աեսակ խոնարհութիւն մը, որ Աստուծուն դէմ։

տուծոյ կամաց եւ հրամանին դէմաննազանդութեանու ապքուտամբութեան վրայ հիմնուած է:

Բայց՝ Եկեղեցին ու կ'ըսեն, իսկ չ'ըւլյ նե ուրոյն մէն անդամ է հողբառին+։ Արնայի շուտ մը պատասխան տալ, թէ ինչու ուրեմն գոնէ տարին մէկ անգամ շես ընդունիր։ Որովհետեւ պատահէ բացայսայտ կը ճանչնաս պարտաւորութիւնը, կատարէ ուրեմն։ Բայց սուտ է ան, թէ Եկեղեցին մէկ անգամով կը շատանայ։ Մէկ բանի մը զիջանելու, եւ անով գոհ ըլլալու մէջ մեծ տարրերութիւն կայ։ Եկեղեցին կը բաղձայ, որ հաւատացեալները ստէպ երթան առ Ա. Հաղորդութիւնը, բայց օրովհետեւ ասիկայ ամէն մէկէն շիկրնար յուսալ, կ'ուզէ որ գոնէ տարին անգամ մը կատարեն, շընողներուն դէմ պատիժներ ու բանադրանքներ սպառնալով։ Եկեղեցին ասնիւթիս մէջ այնպէս կը վարուի, ինչպէս որ որդեսէր մայր մը իր հիւանդ զուկին հետ կը վարուի, որն որ չ'ուզեր ամենէնին կերակուր ուտել։ առ, կ'ըսէ, իմ սիրոյս համար, գոնէ աս կտոր մը կերակուրը, որպէս զի բոլորովին անօթիութենէ շմեռնիս։ Բայց՝ ո՞վ շիտեաներ, որ գժած մայրը կը բաղձայ որ իր զաւակն ալ ուրիշներօւն պէս առողջ ըլլայ, եւ կարող ըլլայ ոչ միայն ապրիլ, այլ նաև առաւելութեամբ կերակուրն ուտելով, աւելի եւս զօրանայ եւ վայելէ իր բարեկենդանութիւնը։

Եկեղեցւոյ գիտաւորութիւնը՝ կ'իմացուի իր հրամարակած սահմանադրութիւններէն, տուած կանոններէն, գումարած ժողովքներէն, իր Հարց եւ վարդապետաց վարդապետութիւններէն եւ սրբոց վարքերէն, օրոնք իր սիրելի որդիքն ըլլալով իր հոգւոյն աղէկ թափանցած՝ իր հոգին ստացած են։ Այդ Եկեղեցին ասոնց ամէնուն բերնովը մեզի կ'աղաղակէ, որ ստէպ ստէպ Հրեշտակաց Հացն ընդունինք։ Սուրբ հարց եւ վարդապետք ամենայն եռանդեամբ զմեզ ասոր կը յորդորեն, Սուրբերն իրենց վարքովը տուած օրինակէն զատ, իրենց քարոզութիւններուն մէջ ամենայն զօրութեամբ սուրբ Հաղորդութիւնը ստէպ ընդունելու յորդորեցին, մեր հաւատոյ առջի նախահարքը գրեթէ ամէն օր կը հաղորդուէին, եւ բոլոր Եկեղեցին Տրիանգեան ժողովքին մէջ գումարուած՝ բարձրածայն հրատարակեց, թէ կը բաղձայ, որ այն առջի երջանիկ դարերուն սովորութիւնը նորոգուի, ուր հաւատացեալներն այն աստուածային հացով ամէն օր կը կերակրէին։ Ահաւասիկ ասոնք են Եկեղեցւոյ եռանդուն բաղձանքը։ Աւրեմն տարին անգամ մը հաղորդուին Եկեղեցւոյ մեզի տուած շափու չէ, այլ վերջին սահմանն է, որուն կը զիջանի, եւ առկեց անդին իր բանադրանքներով կ'որոտայ։

Մեր անարժանութիւնը ճանչնալուն օրինաւոր հետեւութիւնն աս մինակ կրնայ ըլլալ, որ առանց պատրաստութեան շմերձենանք. բայց գժբախտութեամբ մինակ աս հե-

տեսութիւնն է, որ չեն իմանար անոնք, որոնք իրենց անարժանութիւնն պյնչափ կը հրատարակեն: Ինչու որ, հասարակօրէն ասոնք են, որ տարի մը մեղքերու, եւ ծանր մեղքերու մէջ անցընելէն ետքը, աւելի ձեւի քան թէ իրենց յանցաւորութեան վախճան մը տալու համար՝ Աստուծոյ պաշտօնէին առջեւը կ'ելլեն: Խոստովանանքնին, Աստուած դիտէ ինչպէս, լնցընելէն ետքը, կը պահանջնեն, որ քահանան առանց ընդդիմութեան մը պյն ասառածային սեղանին մատեցընէ զիբենք, երբ որ դեռ հայհոյութիւններու, պղծաւթիւններու հոտերը վրաներնէն կը բաւրեն: Դժբախտ է ան քահանան, որ ասանկներն աւելի աղեկ տրամադրելու համար արձակումը քիչ մը կ'ուշացընէ: Կը բարկանան, կը սպառնան, եւ կը յանդգնին ըսելու, թէ ալ ասկից ետքը ապաշխարութեան խորհուրդին պիտ'որ չմերձենան, կարծես թէ խոստովանելնին Աստուծոյ իրենց կողմէն եղած շնորհք մըն է, եւ ոչ թէ ամենամեծ ողօրմութիւն մը, որ կ'ընդունին: Աս պատճառաւ է որ շատ անգամ պյս ասառածային սեղանին կը մերձենան, առանց մեղքերնուն վրայ անկեղծ զղջում մ'ունենալու, ու առանց իրենք զիրենք ուղղելու եւ վտանդներնէն հեռանալու առաջադրութեան, մինակ նիւթապէս պարտքերնին կատարելով. եւ Աստուած տար, որ իրենց կենացը այնչափ յանցաւորութիւններուն վրայ նաեւ սրբապղծութիւն մը շատելցընէին:

Ասոր ներհակ' ով է որ ստէպ հազորդուողէն աւելի քիչ անարժանութեամբ աս սուրբ խորհուրդին կը մերձենայ: Մօտ ատեն սրբութիւն առնող մարդը կամ ընդունած սրբար շնորհքին գանձը դեռ կենդանի կը պահէ եւ կամ դժբախտութեամբ աս շնորհքը կորսընցուցած է: Թէ որ կորսընցուցած է, ի վերայ պյոր ամենապյնի շարեաց անդունդի մէջ ան աստիճանի ընկղմած չէ, ինչպէս ուրիշ մէկը, որ խորհուրդներէն հեռու կը պտղաի: Անոր համար ալ կորսընցուցած շնորհքը նորէն դիւրութեամբ կը ստանայ սպաշխարութեան խորհուրդին մէջ, որն որ սուրբ Հազորդութիւն ամենահարկաւոր տրամադրութիւնն է, եւ քիչ գժուարութիւն կը զդայ խօնարհութեան, յարգութեան, զղջման, սիրոյ զգածմունքները սրտին մէջ զարթուցանելու, որոնք որ աւելի մերձաւոր ու հարկաւոր տրամադրութիւններ են, աւելի նպաստներ ընդունելու: Արդ՝ գործադրութեան մէջ, ըսածներնուն բոլորովին հակառակը կ'ըլլայ. պյնչափ շուտ շուտ չենք մերձենար, կ'ըսեն, Հազորդութեան, վասն զի անարժան ենք, եւ անարժանութեամբ կը մերձենան, վասն զի բաւական շուտով չեն մերձենար:

Բայց՝ ուղղափառաց համար հարկաւոր էին արգեօք պյանչափ խորհրդածութիւններ: Եթէ Յիսուս ամենեւին հրաման տուած շըլլար, հապա մինակ ակնարկութիւն մը, մինակ

բարձանք մ'ալ յայտնած ըլլար, ոյս ակնարկութիւնը բաւական պէտք էր ըլլալ սրբութեան մերձենալու անոնց ամենուն համար, որոնց սրախն մէջ հաւատող մեծագին գանձն անկորուստ պահուած է:

Եթէ քնքշանք, հապատանք, կեղծիք, կեղծաւորութիւն չէին այն զբութիւնները, զգայականութիւնները, եւ բարեսրառութիւնները որ աշխարհքս կը կեղծէ, ով այսպիսի ընդարձակ սիրոյ մը հրդեհը, եւ սաստիկ եռանդեան բորբոքը պիտ'որ լուցաներ, բայց եթէ Յիսուս Քրիստոս Ա. Խորհուրդին մէջ: Ի՞նչպէս: Միթէ հոս Աստուած մը մեր սիրոյն համար ոչնչացած չէ: Չէ թէ մարդու, հապա անգլուց արարածի մը կերպարանքի ներքեւ ծածկուած չէ: Ինք՝ մշտնջենաւոր սիրոյ գերի մը զիշեր ու ցորեկ սուրբ տապանակներուն մէջ գոցուած ու ծածկուած չէ մինակ մեր սիրոյն համար: Գուցէ ճշմարիտ չէ, որ ինք աս վախճանաւ իր ամենակարողութեան ամեննէն զարմանագործ հրաշքները, իր անհուն իմաստութեան ամենախօր հնարքները, իր անսահման բարութեան անձառելի քաղցրութիւններն ի գործ կը դնէ: Այսպիսի վիճակ մը որպիսի զրհեր իրմէ կը պահանջէ: Գուցէ թէ սույզ չէ, որ մեր մէջը եւ մեզի հետ գտնուելու համար անարդ մարդիկներու ալ իշխանութիւն տուած է զինք երկինքէն երկիր կանչելու, անարժան ձեռքովնին շշափելու, եւ ուզածնուն պէս պահպանելու, եւ նաեւ գաղջ հաւատացելոց զանցառութեանը, անկարգութեանը, եւ սրբապիղներուն արհամարհութեանը, եւ նոյն իսկ թշնամիններուն անարգութեանը մատնելու: Եւ այս ամենայն գուցէ թէ իր օգտին կամ բարոյն համար էին, չէ նէ մեր վրայ ունեցած ամենասուրբ սիրոյն եւ մեր հոգւոյն օգտին համար: Բաց ասկից՝ բաւական չհամարեցաւ մինակ մեր մէջը բնակելը, որն որ արդէն մեծ շնորհք մըն էր, ուզեց միանգամայն մեզի հետ այնպիսի ներքին, ազնուական, անձառելի միաւորութիւն մը ունենալ որուն վրայ բովանդակ եկեղեցին կը զարմանայ, հրեշտակները կը նախանձին, եւ բոլոր երկինք կը հիանայ: Եւ այսպիսի սիրոյ մը անհասանելի խորութիւնը, անդունդը եւ սրանչելիքը գեռ զմեզ անտարբեր, գաղջ, եւ անհնազանդ եւ ամենեւին հատուցում մը ընելու անկարող պիտ'որ գտնեն: Ո՞հ, ընթերցողդ, ալ մի հաւատար ան թշուառականներուն խարհութեանը, որ կը պարծին մտաց սրութիւն, խորհրդոց բարձրութիւն, սրտի բարութիւն, հոգւոյ վեհութիւն ունենալու ու կամ երբեք միտքերնին չէ հասեր, թէ ի՞նչ է աս խորհրդին աստուածային բարձրաւթիւնը, եւ կամ սրաերնին երբեք այսպիսի ամենաբարի Աստուծոյ մը համար սիրոյ շարժում մ'ունեցած չէ: Մեծ հոգիները, զգայուն հոգիները, վեհ հոգիները, Սրբուհի թերեսիա, Կատարինէ Սիենացի, Ատանիսլաւոս Քոստիա, Յարութիւն Պայլընի եւ ուրիշ աստիճ նմաններն էին, որոնք որ այնպէս

էին Սրբութեան առջեւը՝ ինչպէս մոմ մը արեւին առջեւը՝ Մէկալներունը թէատրոններու եւ ռոմաններու մեծանձնութիւն եւ զգայութիւն է: Բայց դժբախտ են եւ ողօրմելի, որ Յիսուս Հոգերնին չըլլալով, արդէն այս իրենց յանցանքներուն մէջ պատիժնին կը կրեն, որ է Յիսուսէն զրկուիլն առաջխարհքիս մէջ, եւ եթէ ժամանակին չեն զզջար նաեւ բոլոր յաւիտենականութեան մէջ:

Բ. Մէկալ յառաջ բերած ընդդիմութիւննին առ է, թէ շուրջ առ Սրբութիւն երբին-և յարդութիւն է ողօրմելունեւ, ընդանելիւն բայց իւլլայ: Սատանան իր խորհուրդը բռնութեամբ յառաջ չիկրնար նէ տանիլ, խորամանկ հնարագիտութեան ձեռք կը զարնէ. հաւատացեալները սուրբ Հաղորդութենէն գաղջութեամբ՝ կամ սուստ խոնարհութիւն մը պատճառելով՝ չիկրնալով հեռացընել, մեծագոյն յարգութեան կերպարանքովը խարել կը ջանայ: Ստոյդ է որ շափազնաց ընտանութիւնը մարդկանց մէջ նուազ յարգութիւն եւ նուազ մեծարանք կը ծնանի. բայց ասոր պատճառն ան է, որ ներքին ընտանութիւնը որպիսի անձի հետ ըլլայ, կամաց կամաց անոր տկարութիւններն եւ անկատարութիւնները մեզի կը յայտնէ, եւ որովհետեւ չկայ մարդ որ տկարութիւն անկատարութիւն չունենայ, ասկից կը հետեւի որ երկայն ատեն անցնելով փոփոխակի ներքին յարգութիւնը կը նուազի: Բայց ինչպէս յայտնի է, առ բանս Յիսուսի նկատմամբ՝ ոչ եղած է եւ ոչ ալ կարելի է, որովհետեւ իր կատարելութիւններն ամէն կողմանէ, անսահման եւ անշափ են: Մանաւանդ թէ բոլորովին ասոր հակառակը պէտք է որ ըլլայ: Որչափ աւելի Յիսուսի հետ ներքուստ կ'ընտանենանք, այնչափ աւելի զինքը կը ճանշնանք. եւ որչափ աւելի կը ճանշնանք, այնչափ աւելի զինքը կը յարդենք: Մինչեւ աշխարհքիս վրայ ալ, որչափ աւելի սրբակեաց մարդու մը հետ կ'ընտանենանք, այնչափ աւելի որէ որյարգութիւննիս անոր վրայ կ'աւելնայ. որովհետեւ միշտ անոր վրայ նորանոր կատարելութիւններ կը տեսնենք: Ասկից չափէ ուրեմն, թէ ինչ պիտ'որ ըլլայ մը ընտանութիւնը թագաւորաց թագաւորին եւ ամենայն առաքինութեանց Տիրովը հետ:

Բաց ասկից յարգութիւնը նոյն իսկ հոգւոց կողմանէ ալ կ'ամի: Ինչու որ՝ ինչ է այն էական յարգութիւնը, որ Սրբութիւն առած ատեննիս կ'ունենանք: Այն սրտի մեծագոյն սրբութիւնը, մեծագոյն հաւատքը, մեծագոյն սէրն է, եւ մեծագոյն ներգործական զերմեռանդութիւնն է: Ինչպէս որ այն մեծագոյն յարգութիւնն ալ, որ իշխանի մը զինքն ընդունած ատեննիս կը ցուցընենք, կը կայանայ պալատին հարուստ զարդարանքին, կահուց ֆառաւորութեանը վրայ: Եւ ով աւելի կրնայ առ Սուրբ Հաղորդութիւնը սիրոյ, խոնարհութեան ու ջերմուանդութեան մեծագոյն յարգութիւնը ընծայել, բայց եթէ, ով որ երկայն կիրառութեամբ վարժած է այնպիսի ե-

ռանդուն եւ մեծաբորբոք ներգործութիւնները կատարելու : Արբութեան քիչ մերձեցողները, հրաշք մըն է, թէ որ զիտնան բնչպէս պէտք է, գոնէ քիչ մը ատեն, պատշաճ եղանակաւ մը վարուիլ, կամ քանի մը յարդական խօսք խօսիլ : Ասոր հակառակ ստեալ հաղորդուողները շատ աւելի աղջկ գիտեն թէ բնչպէս պէտք են զինքն ընդունիլ, յարգել եւ պաշտել : Գեղջուկ մը, որ երբեք թագաւորին արքունիքը մօտեցած չէ, անգամ մը ներկայանալու ըլլայ, ստուդիւ շիդիտեր ինչպէս պատշաճօրէն պէտք է վարուի, բայց շատ աղջկ զիտեն ընելիքնին արքունականները, որ միշտ անոր քովն են : Եւ իրօք ալ կը տեսնենք, որ սուրբ մարդիկները ստեալ ստեալ զթիսուս ընդունելով, զինքն աւելի կը յարգեն, իրեն հետ երկայն ատեն կը մնան, եւ որչափ իրենք զինք շատ կը սիրեն, սորիշներուն ալ սիրել կու տան, որչափ որ վարեբնին բարի վկայութիւն կու տայ : Սուրբ է ուրեմն, թէ Հաղորդութեան յաճախութիւնը յարգութիւնը կը պակսեցընէ, մանաւանդ թէ, երբ պատշաճ եղանակաւ ըլլայ, աւելի յարգութիւնը կ'աճեցընէ :

Գ. Աերջապէս՝ երբ այս ամենայն ընդդիմութիւններով ու խարեւութիւններով հաւատացելոց միաքը շփոթել, եւ սուրբ Հաղորդութենէն ետ կեցընել չեն կրնար նէ, բանը ծաղրելու եւ կատակի կը դարձնեն, Այս է, կ'ըսեն, երբ որ Դեռի հը անյին+ ջերմուռնորուննանին ընտլու -- որբունիւն առնելուն երաց դառն է դառնան . այլակ լորչակ է որ օրոք իւրագունէի հը գոխուած իւըլա որ հետեւնին լինուածէ : Աս ընդդիմութեան վերը ուրիշ դլայ մը մէջ ընդարձակ պատասխանը տրուեցաւ : Հոս՝ աս մինակ կ'ըսեմ, թէ կրնայ մէկը զտնուիլ, որ սուրբ բաները անպատշաճ եղանակաւ գործածէ . բայց ով որ Ա. Հաղորդութենէ հեռու կեցողները վար կը զարնէ եւ կը դատապարտէ, ասով՝ հաստատած ըրլար թէ ուրիշները առանց պարտաւոր պատրաստութեան առ նոյն խորհուրդ կը մերձենան : Ասիկայ յայսնի բան մըն է : Թէ որ զտնուի մէկը որ պարզ մնափառութեան կամ արտաքին գովեստի համար Արբութիւն առնու, ես երբեք այնպիսին չեմ գովեր :

Եյսու ամենայնիւ՝ այս դէպքին մէջ, կ'աղալէի ընթերցողը, որ այնպէս շտուով վճիռ շտայ, այլ այսպիսի փափուկ նիւթի մէջ իր դատաստանը կախ պահէ, եւ թող տայ ուրիշն խղճմանքին եւ խոստավանահօր առաջնորդութեանը : Մարդուն սիրու անքննելի է, եւ Աստուած՝ որ սրտերնուս խորութիւնը կը տեսնէ, իրեն վերապահած է անոր դատաստանը : Աս խոհեմութիւնը, շատ հարկաւոր է ձնողքներու եւ վերնագոյններու, իրենց որդուոցը, աղջկանցը եւ պատանեկաց նկատմամբ : Ինչ որ ըլլայ իրենց պակսութիւնը, երբեք անոնց շուտ շուտ որբութիւն առնելն երեսնին պէտք չէ զարնեն . ինչու որ՝ բնչպէս ուրիշ անգամներ ալ իյնալիքնին կը տես-

նեն, ասանկ ալ ամէն բանէ ձեռնթափ կ'ըլլան. չեն համարձակիր սուրբ Հաղորդութեան երբեք մերձենալու, որով թէ որ շափ իրենց հոգւոյն վնաս կ'ըլլայ, ամէն մարդ յայտնի կը տեսնէ:

Ակերջապէս, աս զլիոյս վախճան տալէն յառաջ, չեմ կրնար չյայտնել իմ մէկ մօսածութիւնս, որ այնշափ ինձի հարկաւոր կ'երեւայ Ա. Հաղորդութենէ հեռու կենալու վրայսք, որ շատերուն վրայ կը տեսնենք: Ձէ թէ խօնարհութեան համար է, որ ոմանք Ա. Հաղորդութենէ կը փախչին, որովհետեւ ճշմարիտ խօնարհութիւնը աւելի կը յորդորէ, որ ձեռքերնէն եկածին չափ աղէկ պատրաստուին, եւ նաև հնագանդին Յիսուսի Քրիստոսի յայտնի հրամանին: Ալ ալ յարդութեան համար է, վասն զի ամենէն մեծ ու խորին յարգութիւնն է շարհամարհնել ան բանը, որ Յիսուս Քրիստոս մզի կ'ընծայէ, եւ Եկեղեցին այնշափ կը յորդորէ: Եւ ոչ ալ ան ամեն պատճառներուն համար, որ արտաքուստ յառաջ կը բերուին: Ճշմարիտ պատճառն ան է, որ ներքին հակառակութիւն մ'ունին այն աստուածային կերակրոյն: Ամենասուրը խորհուրդին յանախելը կը պահանջէ, որ հոգին՝ նախ իր մեղքերէն մաքրուի, եւ մարդ հաստատուն առաջազրութիւններ գնէ առադային մէջ մեղքէ եւ կենալու. բայց որովհետեւ անձին գարզութիւնները սիրելի են եւ որոի խորութեան մէջ հաճութեամբ կը պահուին, անոր համար փոյթ չեն ամենար. եւ այս սիրոյ խորհուրդը կ'անարգեն: Ստեղ Սրբութեան մերձենալը եւ ստեղ ստեղ ծանր մեղքերու մէջ իյնալը իրարու հետ չեն կրնար միաբանիլ. բայց որովհետեւ մարդիկ չեն ուզեր իրենց շար սափորութիւններուն շղթաները կոտրել մեղաց առիթներէն հեռանալ, անոր համար զանց կ'առնեն աստուածային խորհուրդին մերձենալը: Այն աստուածային կերակրուրը կը պահանջէ որ, ով որ յանախ կ'ընդունի, աւելի քաշուած, աւելի ջերմեռանդ, աւելի բարեպաշտ կեանք մը վարէ. եւ որովհետեւ մարդիկ ուրիշ բան չեն սիրեր, բայց եթէ զբօսանդ, զուարնութիւն եւ աշխարհային բաներ, այսպէս կ'արհամարհնեն այն երկնային կերակրուրը, որ զիրենը քաշուած կեանք մը վարելու կը ստիպէ: Այն Սաստածային կերակրուրը կը պահանջէ, որ հաղորդուողները՝ հաւատոյ, յարդութեան, ազգօթքի, սիրոյ, ու հոգեւոր ներգործական տրամադրութիւններն ունենան. բայց՝ այն գժկամակութիւնը, որ ունին մարդիկ ամէն հոգեւոր կրթութիւններու դէմ՝ թող վատար այս ներգործութիւններն ի գործ գնելու: Յիսուս չիկրնար ընդունուիլ գործութիւններն ի գործ գնելու: Յիսուս չիկրնար ընդունուիլ մարտանց աշխարհը իմանալու: եւ որովհետեւ կը վախնան մարդանց աշխարհը իմանալու, մեծը, հարուստը, երբ բարձրամիտ եւ հպարտ է, ասիկա ռամիկ եւ նուաստ մարդու գործք մը կը համարի:

Օրէնսդէտը, դատաւորը, իմաստասէրը, թէ Առլիթէրեան եւ անկրօն է, կանանց եւ աւելորդապաշտներու կը թողու գործքի տէր մարդը, վաճառականնը, արուեստաւորը, ապականած բարը ունենալով, մոլութեանց տէր է, ժամանակ չեմ գտներ, կ'ըսէ . գաղջ ու աշխարհասէր կին մը կամ օրիորդ մը կը վախնայ շըլայ թէ ամենուն բերանն իյնայ, թէ կեղծաւոր է: Սույդ է, որ ասոնք ամէնքն ալ արտաքուստ չեն համարձակիր յայտնելու թէ հաղորդութեան դէմ են, բայց սույդ է միանգամայն, որ աս է գաղտնի պատճառը, որուն համար յանախ սրբութեան չեն մերձենար:

Ասիկայ աւելի յայտնի կը տեսնես, թէ որ մոտածելու ըլլաս այն անօրէն արգելքները, որ այսպիսիները իրենց հպատակներուն կը դնեն առաւօտները ժամանակին եկեղեցի երթալու . այն նենգաւոր չարասրտութիւնը, որով ջերմեանդ հաւատացեալներուն ամէն փոքր պակասութիւնները կը փնառեն, որպէս զի հրապարակներուն մէջ յայտնեն. եւ այն ատելութիւնը որ ունին ամէն բանի որ աստուածային խորհրդին կը վերաբերի: Հարկ չէ ուրեմն, որ կեղծաւորին, վասն զի իրենց սիրաը զիրենք կը մատնէ ու կը յայտնէ: Արդ՝ ոչ ոք խարուի ուրեմն՝ ասոնց իմաստակութիւններէն որ բերաննին ունին. եւ ով որ բարերախտութեամբ սովորած է Սուրբ Սեղանին սուեպ մերձենալու, ովէոք չէ իր սովորութենէն եւ կենայ, եւ ով որ աս սովորութիւնը չունի, չանայ որ ունենայ, ինչու որ չենք կրնար յայտնեալ Աստուծոյ երանութիւնը վայելել, թէ որ նախ չենք ընդունիր զԱստուած ծածկեալ:

Գ Լ Ա Խ Խ Խ Բ.

Աւղափառական առաքինութիւններ:

Ա. Խոնարհութիւնը հոգւոյ անարդութիւն մըն է: — Բ. Համբերութիւնը տկարներու առաքինութիւն է: — Գ. Մինակ Ալյոհիզուններ, Սուսնիսուսններ յառաջ բերելու կը ծառայէ եւ ոչ թէ կեսարներ եւ Ակիպիսններ: — Դ. Երկնից սիրյան համար երկիրս արհամարհէլ:

Թէ մոլութեան դէմ կրնայ խօսուիլ ու գրուիլ ասիկա ամէն մարդ գիտէր. բայց թէ առաքինութիւններն ալ կրնան եղեր վար զարնուիլ, ասիկայ անցած դարուն մէջ գրտնուած նոր գիւտ մըն է, ու աս դարուս մէջ յառաջ երթալու վրայ է: Այսպէս առաքինութիւններն ալ անարդութեան արժանի կ'երեւան, երբ սովորափառ. Եկեղեցին ասոնք քարոզէ, եւ ի գործ գնելու յորդորէ: Ասոնցմէ չորսը ամէնէն աւելի անարդ համարուածներն են, այսինքն է խոնարհութիւնը, համբերութիւնը, աշխարհքէս փախչիլը, ու ժուժ-

կալութիւնը։ Ասոնց ամեն մեկուն վրայ իրաւցընէ զարմանալի սկզբունքներ, եւ առածներ գտնուած են։

Ա. Խոնարհութիւնը՝ անարդութիւն է մարդուն որ անզգայ է իր արժանաւորութեանը։ Համբերութիւնը՝ տկարներու ու վատերու առարինութիւնն է, եւ մարդը ամեննեւին քաղաքացի շըները։ աշխարհքէս փախչիլը առ առաւելն մեզի քանի մը Լոգովիկոսներ, ու Սդանիսլաւոսներ կրնայ տալ, բայց ոչ կեսարներ, ոչ Պամպէսոսներ, ոչ Հնդկաց ընկերութիւն մը, եւ ոչ ալ այն պիտոյքները կրնայ շատացընել, զորոնք հիմակուան քաղաքականութիւնը կը պահանջէ . . .։ Առժամն հոս քիչ մը կենանք։ Բայց դեռ ուզզակի պատասխան շտուած, կը համարձակիմ ընդհանրապէս հարցում մ'ընելու, որն որ միայն բաւական էր արժանաւոր պատասխան մ'ըլլալու այն ամեն աշխարհասէր դժուարութիւններուն, Ստոյդ է ան, որ Յիսուս Քրիստոս օրինակ եղած է աս ամեն առարինութիւններուն, եւ ի գործ դրած է խոնարհութիւնը եւ այնչափ յանձնած է մեզի ասիկայ՝ մինչեւ ինք զինքն ալ օրինակ եւ դաղափար մը ընծայեցոյց։ Ստոյդ է, որ կրած այնչափ անիրաւութիւններուն մէջ ի գործ դրած է նաև համբերութիւնը։ Ստոյդ է, որ երեսուն տարի՝ աշխարհքիս ամեն աղմուկներէն հեռու՝ ծածկուած ու նուազ կեանք մ'անցուց։ Ով որ բոլոր աւետարանը ջնջել չ'ուզեր, ասոնք շիկրնար ուրանալ։ Արդ՝ այն օրինակները, այն վարդապէտութիւնները բաւական չե՞ն անոնց ամենուն բերանը գոցելու, որոնք վերդյիշեալ առարինութիւնները կ'արհամարհեն։ մանաւանդ թէ անոնց ամենուն ձեռքէն զրիները պիտ'որ չիյնային, որոնք այնպէս անամօթարար զրեցին։

Ամեն ատեն գտնուեցան մարդիկ, որ առարինութեան թշնամի էին։ բայց աս գարուս յատկութիւնն է, ոչ միայն շար գործել, այլ նաև աներեսութեամբ շարը բարւոց պէս պաշտպանել։ Ա-իշեն ուշը բորի ե- դբ-րին լու։

Բայց գանք ուղղակի պատասխանին։ Խոնարհութեան յարդուն իշեն իր արժանաւութիւնն ունեն դիմունութեան իշեցնելու կ'ըսեն։ Արդ՝ ես մեծ վախ մ'ունիմ, որ ըլլայ թէ ասանկ խօսողն երբեք բացայայտ իմացած ըլլայ, թէ ինչ է քրիստոնէական խոնարհութիւնը։ Ասիկա ուրիշ բան չէ, բայց եթէ մոտքերնուս կենդանի ըլլա մը, որ մեզի իր ճառագայթով կը յայտնէ մեր ինչ ըլլալը թէ բնական եւ թէ գերբնական կարգի մէջ։ սրտերնուս ներքին մէկ համոզութե է թէ, մենք զմեզ այնպէս պէտք է բռնենք ինչպէս որ ենք, եւ թէ ուրիշներն ալ մեզի հետ մեր որպիսութեանը համաձայն պէտք է վարուին։ Գիտեմ որ ոմանք բոլորովին ուրիշ կերպ կ'երեւակայեն, եւ մինչեւ կը կարծեն, թէ աս առարինութիւնը բարեպաշտական իսարեւութիւն մըն է, որով մարդ կը ջանայ ինք զինքը ան բանը համարելու, որ չէ։ բայց բոլորովին ասոր ներհակն է,

խոնարհութիւնը։ Աւրիշ բան չէ, բայց եթէ զուս ճշմարտութիւն։ Ուստի ճշմարիտ խոնարհը՝ ունեցած ձիրքերէն եւ ոչ մէկը կ'ուրանայ։ Թէ ունի մտաց յաջողակութիւն, սրաի ուղղութիւն եւ բարութիւն, եւ եթէ այն յօժարութիւններէն ինք զինքը ազատ կը զգայ, որոնց ետեւէն կ'երթան ուրիշները, ու բնութեան կամ շնորհաց որ եւ իցէ առանձնաշնորհութիւններն իր վրայ կը տեսնէ, այս ամենայն կրնայ ճանշնալ եւ ընդունիլ՝ արդելուած չէ։ Ինչու որ՝ ինչպէս կրնայ մարդ կ'ըսէ Սրբուհի Թերեսիա, Աստուծոյ շնորհակալ ըլլալ, եթէ շինանշնար անոր ձեռքէն ընդունած շնորհքը։ Մինակ աս համոզումը վրան կ'աւելցընէ, թէ ունեցած այնամենայն ձիրքերն՝ իրմէ չեն, հապա Աստուծոյ ողորմութեանը պարգևներն են. ուստի ինք իր կողմանէ ամէն բարւոյ անկարող ըլլալով, իրաւունք չունի զանոնք իրեն ընծայելու, ոչ անոնց համար մարդկան համարումը վնատելու, եւ ոչ ալ ամենեւին ուրիշներն անարգելու, թէ որ իրեն պէս առատ ձերքերով զարդարուած շրլան։ Արդ՝ ասոնց մէջ ի՞նչ բան կայ, որ մարդուս վրայէն իր արժանաւորութեան զգածմունքը վերցընէ։ Ասոր հակառակ շատ բաներ կան, որ մարդոն աւելի մեծաննն եւ առատամիտ կ'ընեն։ Այսպէս խոնարհն իր եւ Աստուծոյ բաժինն աղէկ հանելով, իրեն չկյափշտակեր ինչ որ իրենը չէ, այլ ճիշդ արդարութիւն կ'ընէ. ու խաղաղութեան եւ ճշմարտութեան մէջ կը հաստատուի, որն որ հոգւոյ զօրութիւն կու տայ ամէն դժուարին դործողութեանց մէջ։ Խոնարհը՝ ունեցած ձիրքերը ճանշնալու ատեն անոնց ազրիւրն ալ մէկաեզ կը ճանշնայ, ու ինք զինքը պարտական կը տեսնէ սէր ու շնորհակալալութիւնն ունենալու Անոր, որ այն ձիրքերն իրեն պարզեւած է։ Արդ՝ չիկրնար խօսքով բացատրուիլ թէ այս շնորհակալալութիւնն ու սէրը որչափ վասահութիւն կու տան հարկաւոր եղած ատեն ամէն տեսակ ոգնութիւն, քաջալերութիւն Աստուծու խնդրելու եւ ընդունելու նաեւ ամենագժուարին դործքերու մէջ։ Ինչպէս կրնանք յուսալ Աստուծու մեծամեծ բաներ ընդունելու, կ'ըսէ դարձեալ նոյն Ս-Թերեսիա, թէ որ չենք գդար, որ Աստուծու կը սիրուինք։

Իրաւցընէ քանի մը խորունկ աստուածարաններ, ուրոնց մէջն է Ալասկուէզ, մեծանձնութիւնն ու խոնարհութիւնը անանկ իրարու հետ կապուած համարեցան, որ համարձակ կ'ըսէին թէ երկուքն ալ մէկ առարինութիւն են, եւ թէ ճշմարիտ մեծանձնութիւնն ուրիշ բան չէ, բայց եթէ քրիստոնեական խոնարհութիւն։

Բայց՝ երկուքն ալ մէկ առարինութիւն սեպուեր են, կամ թէ իրարու հետ խիստ կապուած երկու առարինութիւններ եղեր են, աս սաղդ է թէ, աշխարհքիս վրայ չեկաւ երքեր այնպիսի մեծ, այնպիսի վեհանձն հոգի մը, այն հոգիներուն նման որ խորին խոնարհութեամբ լցուած էին։

Ա յնկենաիսս տէ Փաւլի աշխարհքիս վրայ եւ ոչ ափ մը երկիր իմս է կրնար ըսել, բայց կուսանքներու լեզեռններ, հազարաւոր ձգուած թողուած տղաքներ, անթիւ անհամար աղքատներ կը սնուցաներ. Եւ սաստիկ սովի մատեն, չէ թէ քանի մը գերդաստաններու, հապա ամրող գաւառներու ցորեն հոգալն իր վրան կ'առնէր եւ այնպիսի առատու թեամբ դլուխ կը հաներ, որ հզօրագոյն կայսեր մալ սոսկում կրնար պատճառել: Սրբուհի Թերեսիա խոնարհ կոյսն իր վանքին շրս պատերուն մէջ փակուած ձեռք կը զարնէր կրօնաւորաց մեծ կարգ մը նորոգելու, եւ անթիւ հակառակութիւններու մէջ, որ գրագետները, իշխանները, բարեկամներն եւ թշնամիններն իրեն դէմ կը յարուցանէին, ամենեւին զրած վախճանէն ետ չէր դառնար ու քանի մը տարւան մէջ երեսուն նոր վանքեր կը շինէր, եւ անթիւ վանքեր ալ կը նորոգէր: Փրանկիսկոս Քառեր, այն ամենախոնարհ անձը, որ իր մեծաւորին չէր համարձակեր դրելու, բայց եթէ ծունկի վրայ եկած, եւ պատերազմական նաւերուն մէջ ստորին նաւաստիններուն նոււաստ ծառայութիւնն ընելով կը շատանար, որ ինք զինքն ամենէն մեծ մեղաւորը կը համարէր եւ անանկ ալ կը վարուէր, միտքը զրաւ բոլոր աշխարհք Աստուծոյ ծառայութեանը հնազանգեցընելու. Եւ տասը տարւան մէջ քրիստոնէութեան դարձուց Հնդկաստան, Ճաֆոն, եւ անթիւ կղզիներ ու թագաւորութիւններուն մէջ քարոզելէն ետքը, անկից Ռուսաստան, եւ Պարսկաստան անցնի եւ անկից դէպ ի արեւմուտք յառաջանալով Հռոմ դառնայ, բոլոր աշխարհք Յիսուսի Քրիստոսի աւետարանին հնազանգեցընելով: Աս սուրբերուն վեհանձնութեանն սովու ինչ են ամենէն մեծ աշխարհհականներուն ըրած քաջութիւնները, որոնք մեծ գործքի մը ձեռք զարնելու չէին համարձակեր, բայց եթէ անթիւ անհամար զօրաց բազմութիւն եւ տնրաւ ոսկւոյ դանձ մը ձեռքերնին ունենալով:

Այսու ամենայնիւ, խնարհութիւնը, դոդիւնիրա լուիւնուն, իւ մորդիւնց բաշխութեան կրոյ հաճա-ըիւն մասնաւութեամբ լուսիւն, իւսէն: Ամենաշշմարիս բան: Պատշաճ է որ ասանկ ալ ըլլայ, ինչու որ՝ այն վայելմունքն եւ այն հաճութիւնն առանց մեծ անիրաւութեան չեն կրնար ըլլալ: Որովհետեւ՝ որ շափ ճշմարիս ալ ըլլայ, թէ Աստուծոյ մեզի տուած ազատութեամբը, զործքերնուու մէջ մենք ալ մեր մասն ունինք, այսու ամենայնիւ աս ալ ամենաստոյգ է, որ զլսաւոր մասը միշտ Աստուծոյ է, երբ նոյն իսկ մըր ազատութիւնն ալ իր շնորհքն է, ուստի մեծ անիրաւութիւն չէ մեզի յափշտակելը ինչ որ անորն է: Ուրեմն ճշմարտութիւնը, կրօնը եւ բարեպաշտութիւնը չեն կրնար շարպելը որ այսպիսի զողութիւն մը ի զործ զրուի: Իսկ կրօնը ուրիշ զարմանալի ճշմարիս բան մալ

կառավարութիւնէ, այստեղ թէ Աստուած մը գործքերն երկու կը բաժնէ, անոնցմէ յառաջ եկած օգտին ու պատուոյն։ Օգուտը բոլորովին մեզի կը թ ոզու, որովհետեւ ինչն անոնց հարկութութիւն չունի, բայց շիկրնար շնորհել մեզի պատիւը։ ինչու որ ինքն ամէն էակներու վախճանը, ինչպէս նաեւ անոնց սկիզբն ըլլալով, կրնար զմեզ շտուղծել. բայց՝ անդամ մ'որ ստեղծեր է, շիկրնար շպահանջել որ ամէն բան իր պատուոյն դառնայ։

Աս ճշմարտութիւնը ուրիշ աւելի յայանի եւ յատակ պատճառաւ ալ կը ցուցուի։ Յարգութեան արժանի չ'երեւարք քեզի ան բանը, որով մարդիկ մեծ եւ դիւցազն կ'ըլլան։ Այս անտարակոյս։ Իսկ աշխարհք դիւցազն կը համարի զանիկայ, որն որ մեծամեծ գովեստներու արժանի գործք մը գործելէն ետքը՝ ամենեւին գովեստ ստանալու հոգ չ'ըներ, ու ծափահարութիւններովն ականջները խնան ալ նէ՝ անոնք բանի տեղ շիդներ։ Ուրեմն աշխարհքս ալ արդար հատուցում կ'ընէ ունայնութիւններն արհամարհողին եւ իր հեղինակութեամբը կը փառաւորէ։ Ասոր ներհակ ինչպէս կը վարուի աշխարհք անոնց հետ, որոնք որ ունայնասիրութեամբ գովեստ կը փնտռեն։ Հազիւ թէ կ'իմանայ, կը սկսի իրենց վրայ խնտալ ու արհամարհել, այնշափ որ խոնարհ չեզողն ալ ինք զիները խոնարհ կը ձեւացընէ, գովեստները մերժել մը կը ցուցընէ՝ վախեն, որ ըլլայ թէ ուրիշներուն արհամարհելի ըլլայ գովեստ ընդունողի ու բազմացողի մը պէս։ Մինչեւ կեղծաւորութիւնն ալ, որ աշխարհքիս վրայ այսպիսի առիթներու մէջ հառարակ բան մ'եղած է, խոնարհութեան պատուականութեանը վկայութիւն կու տայ։

Իսկ ան ընդդիմութիւնը, որ ոմանք կը յարուցանեն թէ Սուրբերը մեծ ջանք եւ աշխատութիւն պէտք էին ունենալ իրենք զիրենք համազելու, թէ երկրիս վրայ ամենէն ապիրատ մարդիկն եւ ամենամեծ մեղաւորներն են, Սուրբերուն խօսքերը ծուռ իմանալէն կը ծնանի։ Սուրբերն իրենք զիրենք այսպիսի ապիրատ մարդիկ համարելով, չեն ուզեր ըսել թէ ներգործութեամբ մեղքի մէջ կը գտնուին, եւս առաւել այն մեծամեծ մեղքերուն մէջ, զորոնք շատերը ստուգիւ կը գործեն։ Թէ ասանկ կարծելու ըլլային, չեին կրնար համարձակիլ մերձանալ այն խորանին, որն որ աստուածային շնորհք կը պահանջէ։ Մինակ կ'ուզեն ըսել որ, եթէ Աստութոյ անվուել շնորհքներն ընդունած չըլլային, իրենք իրենց կողմանէ անտարակոյս ամենամեծ անօրէնութիւններու մէջ կ'իյնացին, որոնց մէջ թաղտած են խիստ մեծ մեղաւորները։ Եւ ասոր մեծ շտուած ջանք մը հարկաւոր չէ, եւ ոչ ալ ծիծաղական համազամ մը, այլ մարդկային ապահանութեան եւ անօրէնութեան իրաւացի զգացում մը։ Չկայ չարիք մը որ մէկը ըրած ըլլայ, եւ ուրիշ մ'առ նոյնը կարող չըլլայ ընել եւ ոմանք

որ ատեն մը Առորք եւ մեծ Սուրբեր էին, առենամեծ մեղաւորներ եղան եւ վախճանեցան։ Ա՞վ կրնայ ուրեմն իրաւամբ արդելել, որ մարդ սյսպիսի օգտակար վախ մը իր վրայ չունենայ. մանաւանդ թէ որ մատածելու ըլլանք որ աս երկիւզը մեծ պահպանութիւն մըն է մեղաց մէջ շինալու. ինչու որ անձին վրայ չվատահիլը հոգին՝ զգուշաւոր ըլլալու, ազօժքի եռանդեամբ դիմելու, առիթներէն վախչելու եւ Աստուծոյ ապաւինելու կը յօժարեցընէ։

Բ. Գանք համբերութեան, ո՞յն ո՞յ, ինչպէս ոմանք կ'ըսեն, ովո՞ւնե՞սո՞ւ. ովո՞ւն-դունե՞րո՞ւ ուն-դունե՞ն է, եւ ուրիշ բան չ'արժեք, բայց ինեւ կո-ուն-դունե՞րու, Անուն-ը-լու-նե՞ր յո-ուն-դունե՞լու, իւ ոչ նեւ կո-ուն-դունե՞ր իւ՛ Ան-դուն-նե՞րու։ Աս խօսքերը, որոնք աս ատեններս այնչափ հոչակաւոր եղած են ու հեթանոսի նման գրագէտ մը հնարած ըլլալուն՝ անոր նմանները բերներնեն չեն թողուր, չեմ գիտեր՝ ինչպէս սահմանելու է, գիլիսոփային մը բերան անվայել բան մը, թէ կրօնի դէմ հայհոյութիւն մը։

Փիլիսոփայութեան մէջ ստուգիւ ասոր հակառակն է. ինչու որ ասկից աւելի մեծագոյն արիութիւն մը շիկայ, որ մարդ երկայն ատեն շարակրութեանց մէջ հաստատուն կենայ։ Եւ որպէս զի մէկը շկարծէ, թէ ասոնք տեսական միթութիւններ են, ինչ կը նշանակէ համբերութիւնը։ Համբերութիւնն է կրել, տանիլ, հաստատութեամբ տոկալ գժուարին, ծանր, աշխատալից, խիստ, գժնդակ բաներու. արդ տկարներն են, որ այս ամեն բան ընելու առաքինութիւնը պիտի ունենան։ Ժամանակ մը՝ ասոր ներհակը կը կարծէին, թէ տկարներն անոնք են, որոնք ոչ ծանր եւ ոչ խիստ գործքերու կու գան. հիմա ասոր տեղը մեզի կ'ելլեն ու կ'ըսեն թէ, տկարներն անոնք են, որ կը տոկան։ Իրաւցընէ՝ նոր է աս մտածութիւնը եւ բաւական անմիտ։ Միտ գիր համբերութենէ ու անհամբերութենէ յառաջ եկած գործքերուն, եւ չուտ մը կը տեսնես, թէ որ կողմն է տկարութիւնը։ Ի՞նչ կ'ընէ անիրաւութեանց մէջ անհամբեր ըլլողը։ Ըստով վրէժինդրութեան կը դիմէ. Ինչ է վրէժինդրութիւնը, եթէ ոչ անհամբերութիւն, հոգւոյ տկարութիւն մը, որ իր պատիւն ու համարումը իրմէ յափշտակուած տեսնելով, կամ թէ անպատուութեան ու վատահամբաւութեան պատիժ մը իր վրայ տեսնելով, ալ շիկրնար գիմանալ, անմիջապէս՝ առանց Աստուծոյ իրաւունքներուն միտ դնելու, եւ առանց օրինաց փոյթ տանելու, կ'երթայ կորսընցուցած բարիքը նորէն ձեռք բերելու, կամ կրած շարիքն իրմէ մերժելու որուն շիկրնար տանիլ։ Աւրեմն՝ տկար մըն է։ Ասոր հակառակ համբերողը՝ զօրաւոր, վեհ հոգի մըն է, որ իր անձին ու իր կիրքերուն կ'իշխէ, եւ աս իշխանութեամբը, որ ունի իր անձին վրայ կը յաղթէ իր թշնամուն։ Եւ Աստուծոյ ու ընկերին իրաւունքներուն ալ կը զգուշանայ։ Աւ-

բեմն այսպիսին դիցազնական աստիճանի վեհանձնութիւն մ'ունի, ասանկ ալ աշխարհը կը տեսնէ, որ այնչափ տկար աշուշներ ունի, եւ մինչեւ Երկինքը կը բարձրացընէ զանիկայ որն որ վրեժինդրութիւն ընելու կարող ըլլալով՝ այսու ամենայնիւ կը շնորհէ:

Անհամբերը՝ կենաց վշտերու եւ աշխատութիւններու մէջ Բնչ կ'ընէ: կը լքանի, կը յուսահատի, եւ երբեմն նաև մինչեւ անձնասպանութեան կ'երթայ: Ի՞նչ է այս ամենայն, եթէ ոչ վերջին տկարութիւն: Ազգատութեան կամ վատահամբաւութեան եւ կամ ուրիշ թշուառութեան մը դէմ կառելու վրայ եղած ատեն, թշուառութիւնները զինք օրէ օր աւելի կը ճնշեն, անձկութեան ու ցաւերու մէջ կը ձգեն, կռիւն աւելի կը ծանրանայ եւ ինք վերջապէս կը սկսի աեղի տալ, նախ կը լքանի, ետքը կը յուսահատի, եւ վերջապէս յաղթուելով կամ թշոյնի կամ պարանի կը դիմէ, որ տառապանքն աղատի: Ո՛վ չիտեսներ այսպիսի մարդուն տկարութիւնն ու վատութիւնը:

Ըստ անդամ կարդացեր ենք անձնասպանութեան գովութիւնը, իբր վեհ հոգւոյ գործողութիւն մը: Բայց՝ մէկ դի ձգելով այն մեծ անօրէնութիւնն եւ սրբապղծութիւնը, որ կը կատարուի այս գործողութեան մէջ, որովհետեւ կը յափշտակէ Աստուծոյ իշխանութիւնն իր արարածին վրայ. ասիկայ ամենամեծ վատութեան գործք մըն է, զորն որ բնականօրէն ալ մարդս կարող չէ գործել: Վատ է այնպիսի մարդը, վասն զի ոչ իր պարտուցն եւ ոչ կրօնի սկզբունքն ունի, որով անասուններուն կը հաւասարի. վատ է, վասն զի ամենեւին ոչ հոգւոյ հաստատութիւն եւ ոչ արիութիւն ունի, որ կարող ըլլայ յաղթել դժբախտութեանց՝ որ մարդկային կենաց մէջ կը պատահին. վատ է, վասն զի մրցութենէ փախչելու համար, այնպիսի միջոցի կը դիմէ, որն որ կը կարծէ թէ, վայրկենի մը մէջ իր ամէն թշնամիքն իրմէ պիտի հեռացընէ. մէկ խօսքով, ասիկայ աւելի վախկոտ կանանց գործք է, քան թէ արանց: Արտաքոյ կարգի, բայց առողյակ քան է, թէ ան երկիրները, ուր կրօնը կը պակսի, աս անձնասպանութիւնն աւելի հասարակ է կանանց, քան թէ արանց մէջ, եւ կանանց մէջն ալ աւելի տկարներուն եւ աղջկանց:

Պլուտարքոս կը յիշէ, թէ յունական հասարակապետութեան մը մէջ դատառներն օրէնքով անսովոր կարդադրութիւններ հասատեցին անձնասպան կանանց դէմ. որպէս զի ասով սանձ մը դնեն իրենց բնական տկարութեանը:

Այսու ամենայնիւ՝ համբերութիւնը՝ իրրեւ քրիստոնէական առաքինութիւն, ինչ պատճառներու համար որ նեղութիւնները կը կրէ, նոյն պատճառներու համար իր բարձրութիւնն եւ գերազանցութիւնը կ'առնու: Քրիստոնէայ մը ինչու կը համբերէ. առոյիկեան քաջութեան մը, չէ նէ իր

հոգւոյն զօրութիւնը ցուցընելու համար։ Ամենեւին։ Կը համբերէ մարդկային բնութենէ վեր գերագոյն պատճառի մը համար։ Կը կրէ ներկայ շարիքները, մեծամեծ շարիքները։ Եւ երկարատեւ շարիքները, մինակ իր հաւատքին ազգեցութեամբը, հեռաւոր բարիքներու ակնկալութեամբը, այնպիսի առարկաներու սիրոյն համար, որ իր աշքին տակ չեն իյնար։ Եւ յուսով յախտենական բարիքներու որ պիտի տրուին։ Այս ամենայն իր վրայ ուրիշ բան չէ, բայց եթէ մինակ հաւատոյ ներզործութիւն մը։ կամ թէ ըսենք, ամենէն մեծ վեհանձնութեան գործք մը, որ մարդ կարող է ընել՝ մինակ աստուածային շնորհաց զօրութեամբ։ Իոկ ասոր ասանկ ըլլալը կը ցուցընէ բոլոր աշխարհք իր դատասաւանովը։ Կաեւըստ աշխարհի մոածելով, մարտիրոսներէն աւելի ով վեհանձնութեան ու մեծահոգիութեան անունը ստացած է։ Ասոնք՝ իրաւամբ երկրիս վրայ երեւցած դիւցազններէն շատ աւելի գերազանց համարուած են, այնպէս որ երբ որ մէկը կ'ուզենք անուանել, որ ազնուական եղանակաւ ինք զինքը զոհած է, մարտիրոս կը կռչենք. թէպէտ եւ շատ անգամ սյսպիսի անուն տալովնիս կը սխալինք։ Մարտիրոսներուն ըրած մեծ գործքն ի՞նչ էր։ Համբերեցին. եւ մինակ համբերութիւնը (որ այնչափ գերազանց բան է) բաւական եղաւ զիրենք պասհելու Աստուծոյ եւ մարդկանց առջեւը։ Բայց քրիստոնէի մը հազար ու մէկ առիթներու մէջ ցուցըցած համբերութիւնն ասկից տարբեր տեսակաւ առարինութիւն մը չէ։ Ի՞նչ պատճառաւ որ ոմանք մարտիրոսութիւն կրեցին, նոյն պատճառաւ ալ ոմանք կը կրին հակառակորդներուն հալածնքն ու անիրաւութիւնը, եւ անզգամներուն ծաղը, եւ ոմանք ալ անոնց հարուածներուն ու ատնջանքներուն կը տանին։ Ուրեմն ասոնք ամէնքն ալ պէտք չէ որ վեհ հոգիներ համարուին, եւ երբեմն նաև նոյն իսկ մարտիրոսներուն համեմատուին։

Գ. Բայց համբերութեան զէնքով Ալյիսիոներ եւ Սունիսուսոներ յուրաքանչ իս հան, չը ինչ կիսուներ եւ Սէպիսներ . . . ։ Մտաց եւ հաւատոյ ըլլալը մէկանց կորսընցուցած ըլլալու է, հեթանոսներուն բնական դիւցազնութիւնը Առըրբերուն տատուածային դիւցազնութեան հետ համեմատելու, եւ զանիկայ՝ ասկից վեր դասելու համար։ Ինչու որ՝ սուրբերուն առարինութիւնը աշխարհային դիւցազններուն քաջութենէն այնչափ աւելի գերազանց է, որչափ երկինք երկրէս հեռու է։ Դիւցազններուն գործողութիւնները շատ անգամ բարսորած կիրքերու, կամ գազանային վրէժիսնդրութեան, կամ ընչասիրութեան, կամ փառասիրութեան պտուղներն են, եւ այն բորբոքած կիրքերնուն բնական ուժգնութիւնն է, որ իրենց օգնութեան կը համնի։ Եւ եթէ նախ իրենց գործողութիւններն ազնուական նպատակ մ'ալ ունե-

նան, ինչպէս հայրենեաց օրինաւոր սէրը, կամ ընական արդարութեան մտածութիւնը, սակայն ընական կիրքերը, գործողութեան գլխաւոր շարժիչն ալ չեն նէ, այսու ամենայնիւ անոր նպաստաւոր են: Դիւցազն մը ինք զինք զոհելով հայրենիքն ազատէ նէ, գործքին օգնական ունի իր ընկերները, ընական ատելութիւնը զինքը թշնամեաց գէմ կը բորբոքէ. ծնած երկրին ու ընտանեացն ունեցած սէրը, մանաւանդ թէ՛ փառաց մտածութիւնը, որ այնչափ զօրութիւն ունի մահկանացուաց վրայ, սրտին բոցը կը վառեն: Մինչուկ նաեւ հարկը, որ կը պատահի, կամ անպատիւ գործքով մը վհատելու եւ կամ կեանքը վտանգի մէջ ձգելու, իրեն խթան մը կ'ըլլայ: Ասոր հակառակ Առորերուն դիւցազնական գործքերուն մէջ ամենեւին այսպիսի բան չ'երեւար:

Տես նոյն իսկ Ալոյիսիոս Կոնդակայի վրայ, որուն օրինակն այնպէս ամբարշտութեամբ կը յիշեն: Ալոյիսիոս՝ արքունեաց ամեն տեսակ հրապոյրներուն մէջ պահեց անարատ մաքրութիւն մը: Արդ աս իր մրցութեան մէջ՝ ով էր որ իրեն օգնական կ'ըլլար: Իրեն դիմացն ուներ մանկութեան անփորձութիւնը՝ որ այնչափ յանցաւորութեանց դուռ կը բանայ, կիրքերուն եռացումը, որ ան հասակին մէջ աւելի բորբոքած են, ազատութեան կողմը, որ արքունեաց մէջ կը չնչէ, ընկերներուն օրինակները, որ միշտ պատանեկաց վրայ խիստ մեծ ազգեցութիւն ունին: Ասոնց վրայ կ'աւելնար այն զէնքը, որ միշտ մահարեր է, այսինքն է ստահակներուն աշքին ծիծաղելի ըլլալը, անոնցմէ երրեմն կեղծաւոր՝ երրեմն խղճահար կոչուիլը, այն յանցանքներէն հեռու կեցած ատեն, որոնց մէջ ուրիշները կը թագուեին: Եւ երբ որ հրապուրանքներու դէմ կը զնէր եւ իր հրեշտակային անբժութիւնը կը պահեր նէ, հանդիսատեսներու թէատրոն մը չունէր, որ իրեն ծափահարութիւն ընէր եւ հոգի տար: Ուրեմն դուն քեզմէ դատաստան ըրէ իր առաջադրութեանը հաստատութեանը, կամաց յարատեւութեանը, հաւատքին ամրութեանը վրայ, որոնք այնչափ հարկաւոր էին տարիներով հաստատուն մեալու համար այնպիսի վտանգներու մէջ, եւ ետքը, եթէ կարող ես, ըսէ ինձի, թէ արդեօք հեթ անոսական դիւցազնութեանց մէջ կայ բան մը որ համեմատուի այսպիսի պատանեկի հետ: Ո՞վ թշուառ աշխարհ, որ շիճանշնար առ ճշմարտութիւնները, եւ հարի է, որ մէկն իր առջևը զնէ: Բայց յառաջ անցնինք:

Դ: Ի՞նչ տեսակ առաջինութիւն է աս, կ'ըսն դարձեալ, որ ուշն ուշորհոյն բուներն անոբիւլ, եւ երիէց հանոյ ըլլալ համար երիբուր որհամորհիւ իս- դոյ. Թէ որ աս ուզզափառական սկզբունքներն ի զործ դրուին, անկից ետքը վաճառականութեան, դրամասեղաններու, առուտուրի, կենաց հանդստութիւններու ով միտ պիտի զնէ: Կրնանք ամենքնիս ալ երիմալ անապատներու մէջ թազուիլ, եւ այսպէս մարդկային

ընկերութիւնը կը ջնջուի: Աս երկիւղն ունեցաւ նոր ատենաբուժութեան քաջ գրագետ մը, եւ այնշափ խռովեցաւ, որ ուրիշներն ալ խռովեց: Արդ՝ թէ անկեղծութեամբ կը խօսեր, եւ երբեք չհաւատացի: բայց թէ ասանկ խօսեր է, աւելի եւս ցաւակցութեան արժանի է:

Միտ դիր կ'աղալէմ, ով ընթերցող, ամէն բանեն առաջ ասսոնց սատանայական յանդգնութեանը, որով կը դատապարտեն երկիրս երկնից առջեւը անարդ համարիլը: Միթէ ուղղափառաց մէջ առ աստիճանի Քրիստոսի վարդապետութիւնները կորսուե՞ր են: Յիսուս Քրիստոս չսորվեցո՞ւց, թէ երկնից արքայութիւնը ստանալու համար ամէն բան զոհելու է, եւ եթէ հարկ ըլլայ, արքայութիւնը չկորսընցընելու համար՝ հայր, մայր, հարսն ու եղբարք, եւ ինչ որ աշխարհքիս մէջ է, ուրանալ պէտք է մինչեւ կեանքերնիս ալ տալով ամենաղառն տանջանքներու մէջ, ինչպէս ըրին միլիոնաւոր մարտիրոսները: Ուրեմն ի՞նչ է որ հիմայ կ'ելլեն ու կը դատապարտեն զանիկայ, որ կտոր մը երկիր երկնից համար կ'անարդէ: Եւ ասոր ականջ կը դրուի, եւ կը գտնուին նաև մարդիկ որ նոյնը կը կրկնեն ու կը գովեն:

Բայց՝ ստուգիւ հարկ էր մեզի այս քարոզութիւնն ընելու: Աս դարուս փոտած վէրքերէն մէկն է, ժամանակաւոր բարիքներու անշափ սէրը, որ մինչեւ Աստուծոյ արհամարհութեանը կը տանի: Կը տեսնենք, որ մարդիկ աշխարհքիս մէկ ծայրէն մէկաւ ծայրը կը վազեն, ծովեր կ'անցնին, լեռներու զագաթները կ'ելլեն, ձորերու խորունկ խռովները կ'իջնան, կենդանի կենդանի երկրիս աղեաց մէջ կը թաղուին ոսկի գտնելու համար, խելքերնին միտքերնին հռն է, ամենուն սիրտն ասոր կը բաղձայ, թէ ինչպէս կարող է երկիր շատցընելու մեծ գործքը կատարել, եւ ասոնք դեռ կը վախնան, որ չըլլայ թէ երկրիս սէրը նուազի: Բաց ասկից՝ ոսկւոյ անյագ քաղցն աշխարհքս ամենայն անօրէնութեամբ կը լեցընէ: Դաշտի վրայ երկրիս քանի մը պառողը ժողվող գեղացիւն սկսելով, մինչեւ հնարագէտ վաճառականները, որ դաւառներ ու երկիրներ կ'ապականեն հարստանալու համար, այնշափ նենգութիւններու, գողութիւններու, վաշխառութիւններու, յափշտակութիւններու, մենավաճառութիւններու, բռնութիւններու, աւազակութիւններու բազմութիւն կը տեսնուի, որ սոսկում կը պատճառէ. եւ ասոնք կը վախնան, չըլլայ թէ մարդիկ երկիրս մոռնան: Կը վախնան, թէ գուցէ երկնից սիրոյն համար, ալ վաճառականութիւնն ու տօնավաճառները, զնելն ու ծախելը կը դադրի, թէ ալ շոգեշարժները ճամրու վրայ շեն տեսնուիր, տարազագործութիւնները գործքի մէջ շեն ըլլար, նաւահանգիստներն, ծովեզերեայ վաճառառեղինները, դրամառեղանները եւ սեղանաւորներուն ակմբանոցները կը դադրին: Կը վախնան որ մարդիկ իրենք զի-

բենք հոգեւոր մոռածութիւններու, հոգւոյ վերացման, հոգեւորականութիւններու տալքն ետքը, ալ հոգ պիտ'որ շունենան ոչ վաստակի, ոչ ստացուածքի, եւ ոչ շահու: Ընթերցօղ, դուն ինչ կ'ըսես ասոր: Կը տեսանե՞ս աս վտանգը հիմակուան ընկերութեան վրայ: Այսու ամենայնիւ առնց բերնէն աս միայն կը լսուի, աղէ, «ղորմեցէք, շըլայ թէ աս աշխարհքս մոռնաք, շըլայ թէ երկնից համար երկիրս սորի տակ առնէք:

Բայց ծանրութեամբ խօսելով, ով է որ լիդիտեր թէ մարդ բնականապէս անյագ ցանկութիւն մ'ունի երկրաւոր բարիքներու, եւ Ա. Յովհաննէս առարելոյն ըսածին պէս, ասիկայ այնչափ եւ այնպիսի եղանակաւ գրգռուած է մեր օրերը, որ տեսակ մը ջերմի գարձած է, ինչպէս կ'ըսեն նոյն իսկ աշխարհասէրները, այնպէս որ՝ գրեթէ յիմարացեր են: Արդ ասոնք են, որ կու զան Յիսուսի երեսը կը զարնեն, թէ անիրաւութեամբ իրենց ցանկութիւնը կը շափաւորէ, երբ խրատ կու տայ մարդկանց՝ սիրտերնին երկրէս հեռացընելու եւ դէպ ի երկինք բարձրացընելու: Բարէ, որպիսի կուրութիւն է ասիկայ:

Ասկից աւելի անզօր չեն բերած պատճառնին, այսինքն է թէ վաճառականութիւնը, փոփոխ յարաբերութիւնները, եւ ամէն բան որ մարդկային հանգստութեան կը նայի, պիտի նուազին, եթէ մարդիկ ասոնց հրապոյր մը շունենան: Բայց ով չիտեսներ որ, երբեք մարդկանց մէջ պակսելիք շունին ան բաները, որոնց վրայ մեր նիւթական շահերը դրուած են, եւ որոնց վրայ բնականօրէն սաստիկ յօժարութեամբ կը դիմենք, մանաւանդ թէ ամէն եղանաւ ասյօժարութիւնը պէտք է սանձենք, որ կատաղութեան չ'երթայ: Ով որ մարդկային ազգի պատմութիւննը կարդացեր է նէ, գիտէ, որ մարդկանց յափշտակութիւններու պատմութիւնն ըլլալէն շատ վար չիմնար: Ուրեմն նաեւ ժամանակաւոր եւ մեծ բարիք մըն է, որ աւետարանական օրէնքն աս անկարգ սէրը պաղեցընէ, շափաւորէ, եւ մարդիկ այնպէս կրթէ որ աս ընդհանուր ընչարազցութեան մէջ, իրենց վարուց օրինակները, իբրեւ ջահ մը բարձրացընեն, անշահախնդիր եւ երկրաւոր բաներէն հեռացեալ կեանքի մը բարձան, եւ խառնիճաղանճ բազմութեան յորդոր մ'ըլլան, իրենց սեփական ունեցածներն մերկանալու չէ նէ, գոնէ ուրիշնը շափշտակելու:

Դնենք որ (թէպէտ եւ ամենեւին վտանգ մը չկայ), վաճառականութիւնները, դրամասեղանները, ընկերակցութիւնները, եւ ուրիշ ժամանակաւոր բարերախտութեան միջոցները վնաս մը կրեն, եթէ զգայական բարիքներէն եւ կեցուելու ըլլայ: Որուն համար կը յորդորէ զմեզ ու կը խրատէ աւետարանը, բայց ասիկայ այնչափ ծանր վնաս մըն է: Միթէ մարդիկ վաճառականութեան համար ստեղծուած են, չէ նէ

վաճառականութիւնը մարդկանց համար հնարուած է: Եթէ այնպիսի մեծ բարիք մը, ինչպէս է մեր վերջին վախճանը, սուանալու համար ժամանակաւոր բարեբախտութեան նուազութիւն մը համարելու ըլլայ, քանի մը երկաթուղիներ քիչ ըլլան, քանի մը ակմբանոցներ նուազ ծաղկին, քանի մը բեռ բամբակ կամ մետաքս վար գնով ծախուելու ըլլայ, եւ ասոնք միջոցներ ըլլան երկնից ճամբան դիւրացընելու, միթէ մարդիկ, քրիստոնեայք՝ աւելի եւս ուղղափառք, հաւատոյ զգածմունքնին, երկնաւոր բարիքներու սէրերնին, եւ երկրաւոր բաներու արհամարհութեան զգածմունքնին այնչափ կորսընցուցած պիոր ըլլան որ այսպիսի շահ մը կորուստ համարին եւ տրտնջան ու խելքերնին կորսնցընեն: Ահ, հարկ է ասողորմելի աշխարհքիս գարշութեանց մէջ բոլորովին թաղուած՝ թաթիսուած ըլլալ այսպիսի խորհուրդներու տեղի տալու համար: Հոս մարտիրոսներուն եռանդուն հուատքը հարկաւոր չէ: բաւական է հասարակ լոյսը, որ ունի ամէն քրիստոնեայ թէ որ բոլորովին հոգւով կորսուած չէ: Թողուրեմ մտածէ ընթերցողը եւ տեսնէ, թէ ուր կը տանի կը հասցընէ այն աշխարհքիս սիրոյ քարոզութիւնը, զորն որ ոմանք կը տարածեն:

Գ Լ Ա Խ Խ Խ Գ :

Ժութկալութիւն:

Ա. Մէծ գէշութիւն մըն է քիչ մը տկարութիւնը: — Բ. Ասուուած կը դիմոյ: Ասուուած կը ներէ: — Գ. Ես բնութեան յօժարութիւններուն եռեւէն կ'երթամ: — Դ. Ինչո՞ւ մեզի նշյները տուեր է:

Ինչպէս տեսանք, վերը յիշուած քրիստոնէական առաքինութիւններուն դէմ շատ ընդդիմութիւններ յառաջ կը բերուին. բայց խօսքը մաքրութեան վրայ գալու ըլլայ, ընդդիմութիւններն այնպիսի բաներ են որ Առաքեալը, ինչպէս Ա. Թովմաս կը զրուցէ, հարկաւոր կը համարի զմեզ խրատելու, որ զգուշանանք ասոնց հրապոյրներէն. Զէյլ ըւրած չէ դի ու զյել խօբիւցէ բնիստ ունդիստ: Ասոնցմէ մէկ քանին հոս տեղս յիշենք, բայց հարեւանցի, վասն զի այնպիսի մոլութեան մը վրայ է խօսքերնիս, որ կրնայ ազտեղել նոյն իսկ խօսիլ եւ անոր գարշութիւնը ցուցընել, ու զզուելի ընել ուզուած ատեն: Քիչ մը դիւրասահութիւնը մեծ գէշութիւն մըն է կ'ըսեն աս փտութեան պաշտպանները: Աստուած ցաւակից կ'ըլլայ մեր տկարութեանը ու կը ներէ: Թէ Աստուած ասանկ բարակ նայելու ըլլայ, ոչ ոք արքայութիւն կը մտնէ, եւ արքայութիւնը տաճկաց համար շնուած չէ: Աւելի յանդուգները՝ աս ալ կ'աւելցընեն, թէ վերջապէս մենական առաջարկ կ'առաջին առաջարկ է:

գեղութիւն մը չէ բնութեան դրդման եռեւէն երթալը : Քննենք մէկիկ մէկիկ աս գեղեցիկ վարդապետութիւնները :

Ա. ՄԻՒՆ ՀԵԼ-ՌԻՇՆ ՀԸՆ Է ԴԱՐ ԴԻ-ՌԻՇՆ Մ-Ն-ԴԻ-Ն-
Է՛ Ու ոք կ'ուրանայ, որ խօսքերնիս քրիստոնէից հետ ըլ-
լալով, երբ որ Աստուած եւ Եկեղեցին զործքի մը վրայ իրենց
դատաստանը կը յայտնեն, ալ անիկայ անժխտելի եւ անտարա-
կուսելի է : Արդ՝ եթէ ապականեալ մարդիկներէն փոքր շարիք
կոչուած բանը Աստուած ամենատեմ շարիք հրատարակելու
ըլլայ, եւ խստութեամբ նոյնը արդելելու ըլլայ, որո՞ւն պէտք
է անսանք, Աստուածոյ թէ այն աղտեղի աշխարհաւերներուն :
Ուրեմն պէտք չէ խարուիլ անոնց իմաստակութիւններէն,
վասն զի Աստուած իր վճիռը յայտնած է, եւ Սուրբ Գիրք
աս մոլութիւնը, ամօժտալից ի՞ր կ'անուանեն, Պ-Հ-Ռ-Շ-Ն-
կ'անուանեն, ի՞ր ժամանակ կ'անուանեն, Ք-Ր-Լ-Շ-Ն- կ'ա-
նուանեն, Պ-Հ-Ն-Ե-Լ բան կ'անուանեն եւ իրենց բոլոր իշխանու-
թեան շանթերն անոր դէմ կ'արձակեն, ինչպէս յայտնի կը
տեսնուի Երկրորդ օրինաց, Եզեկիէլի, եւ Հռովմայեցւոց
թղթերուն մէջ եւ ուրիշ տեղեր : Աս պարզ խորհրդածու-
թիւնը բաւական չէ արդեօք անոնց ամենուն որոնք որ գեռ
հաւատքնին չեն կարսնցուցած :

Բայց ասկից՝ թէ որ թեթեւ բան Մ-ԸԼԼԱՐ, կրնա՞ր ար-
դեօք Աստուած մինակ ասոր համար հոգիներն ի յաւիտեանս
անշիջաննելի դժոխային հրոյ մատնել : Ստուգիւ չէ, որովհետեւ
Աստուած ծանր մեղքերը թեթեւներէն աղեկ զանազանել
գիտէ : Այսու ամենայնիւ երբ որ անժուժկալութեան վրայ է
խօսքը, ամենէն սոսկալի պատիժները կը սպառնայ : Երկրորդ
Օրինաց եւ Եզեկիէլի մարդարէութեան մէջ աս նիւթիս վրայ
զարհութելի բաներ կը կարդացուին . Կաւումայ մարդարէին
բերնովը կ'աղաղակէ, վայ, վայ անոնց որոնք որ պղծուած
են այնչափ մարմնոյ ցանկութիւններով . Յովել մարդարէին
բերնովը կը հրատարակէ թէ դատաստանի պիտ'որ կանչէ եւ
խստիւ համար պիտ'որ ուզէ անոնցմէ, որոնք որ անմեղ-
ներուն հետ շարաչար վարուած են, եւ Ժողովողին ու
Առակաց գրքերուն մէջ, աս մեղքին համար՝ թէ մարմնաւոր
եւ թէ հոգեւոր պատիժներ կը սահմանէ աս եւ անդիի աշ-
խարհքի մէջ : Բայց Յիսուս Քրիստոս նոր եւ կատարելագոյն
օրէնքին մէջ աւելի եւս ըրաւ : Ու միայն խոշոր մեղքերն
արդելեց, այլ նաեւ սրտի բաղձանքներն, հաճութիւններն,
եւ անկարդ յօժարութիւններն ալ : Ու որ շանէնալը հ-Շ-Ր
Ռ-Ն- հ- է է ն-այ, կ'ըսէ, արդէն արդին մէջ մշանալ է : Արդ՝
դուն քեզմէ մտածէ, թէ մինչեւ որ աստիճան ամենափոքր
յանցանքն ալ աս նիւթիս մէջ կ'արգելէ : Իրաւցընէ՝ Պօղոս
առաքեալ իր ամէն թղթերուն մէջ միշտ մեծ սպառնալիքներ
ըրած է անոնց, որոնք աս նիւթիս մէջ յանցաւոր կը գըտ-
նուին : Հռոմայեցւոց կը զըտցէ, որոնք որ աս մոլութեամբ

կը պղծուին, ժահուան որդունի էն: Կողսաացւոց կը գրէ, թէ
ասով Ա-ր-մ-ն-ի-ո բ-ո-ր-ի-ն-ի-ո ք-ո-ր-ի-ո պ-ի-ո-ր ի-ն-լ-ո-յ: Կորըն-
թացւոց կը սպառնայ, թէ ոյնդէ-իներն Ա-ր-մ-ն-ի-ո որդու-
նի-ո ի-ր-ի-ո ո-ր-դ-ո-ր շ-ո-ր-ո-ն: Եփեսացւոց կ'ըսէ, թէ Ք-ր-է-
ո-ո-է ո-ր-դ-ո-ր ն-ի-ո Հ-ը ժ-ո-ո-ն-ի-ո-ն-ի-ո հ-ո- հ-ը յ-ո-է-ի-ո ո-ր-դ-ո-
շ-ո-ն-ի-ո ն-ի-ո: Կրնայ արդեօք ատկից աւելի յստակ խօսուիլ: Ու-
րեմն թէ թէ յանցանք մը կրնայ սեպուիլ, կամ ներելի դի-
րասահութիւն մը կրնայ համարուիլ այն մոլութիւնը, որ պյապի-
սի անշափ պատիթներու տակ կ'իննայ: Միթէ Աստուծոյ դա-
տաստանը՝ տեսակ մը մարմնասէրներուն դատաստանէն նուանսու-
է, որոնք իրենք զիրենք դժոխքի վախէն ազատելու համար:
կ'ուզեն հաւտացընել, թէ փոքր չար է:

Նաեւ՝ ըստ ինքեան ալ մոածելու ըլլանք աս մեղքը
շատ ծանր կը տեսնենք: Արբազան վարդապետները, որ ամէն
բան սուրբ կշռով մը կը կշռն եւ աւելի կամ պակաս չեն
խօսիր, կը սորվեցընեն, թէ մարմնաւոր մեղքերուն մէջ մար-
դասպանութենէն ետքն ամենէն ծանրն անտարակոյս աս մեղքն
է: Մարդասպանութենէն ետքը, մինակ աս պատճառիս համար
կը դրուի, վասն զի մարդասպանութիւնը կեանքը կ'առնու-
անկից, որ զանիկայ արդէն ունէր, իսկ անժուժկալութիւնը
նոյնը կը զլանայ անոր, որ պէտք էր ունենալ, եւ կամ ապօրի-
նաւոր եղանակաւ ունենալ կու տայ: Իսկ եթէ ուրիշ պարագա-
ներուն ալնայելու ըլլանք որ ասոր հետ մէկտեղ կ'երթան, եւ
կամ ազգեցութիւններուն որ յառաջ կը բերէ, ստուգիւ մի-
նակ մէկ մեղք մը պէտք չէ համարինք, այլ ազքիւր մը ան-
թիւ անօրէնութիւններու: Եւ որովհետեւ շատ դիւրին է,
աս մեղքին ներգործութիւնները բազմապատկելը, անոր հա-
մար ասիկայ մարդուն միտքը, զգածմունքներն եւ բոլոր ներ-
քինը կ'ապականէ կը խանդարէ, եւ ինչպէս Առաքեալը կը
զրուցէ, կը պղծէ եւ կ'արատէ նաեւ մարմինը, այնպէս որ
բան չիթողուր, որ շապականէ: Բաց ասկից անժուժկալու-
թիւնն ամէն եղանակաւ կ'արատաւորէ բոլոր ընտանիքը, եւ
եթէ երիտասարդական հասակին մէջ մոնէ, ալ անկից ետքը
անկարելի է համեստ եւ քրիստոնէական կրթութիւն մը տալ,
վասն զի ալ անկարելի է: Եթէ հարսի մը վրայ անցնի ապա-
կանութիւնը, ոչ ոք կրնայ զրուցել, թէ որպիսի կորուստ եւ
եղծում կը մոնէ այն տանը մէջ, ուր կին մը կը կառավարէ,
որուն սիրուր ուրիշ տեղ է, եւ ոչ իսկ կը վախնայ օտարներ
տունը խոթելու, որ իր սեփական զաւկըններուն բերնէն ու-
տելու հացը յափշտակեն: Եւ եթէ տանը գլխաւորն ալ աւ-
րուելու ըլլայ, ան ատենը ամենայն ապականութիւն տիրած
է, եւ գժրախառ ընտանիքն իր ամենամեծ թշնամին կ'ունենայ
զանիկայ, որ իր անխորտակելի նեցուկը պիտ'որ ըլլար: Երբ
այս գժոխային բոցը մէյ մը մարդուն սիրուր կը բորբոքէ
կ'այրէ կը տուշորէ ամէն պարտուց եւ համեստութեան զգած-

մունքները։ Հայր մը կը մոռնայ ամենեւին իր ընտանեաց վրայ ունեցած պարագը, եւ զիրենք փազոցներու քարերուն վրայ կը ձգէ. դատաւոր մը կը մոռնայ ինչ որ պարտական էր իր աստիճանին համաձայն գործելու, եւ արդարութիւնն իր կրից կը վաճառէ. իշխան մը փոյթ շիտանիր իր ժողովրդոցը վրայ, երիտասարդ մը իր ապագայ վիճակին, ծեր մը իր սպիտակ ալեւացը պարտքերուն, եւ մինչեւ քահանայն ալ իր վիճակին սրբութեանը։ Աս մոլութիւնը բնութեան, բարեկամութեան, ազդականութեան, հոգւոյ, կրօնի, Աստուծոյ իրաւունքները ու մէկ խօսքով ամէն բան ոտքի տակ կ'առնէ. վատահամբաւութեանց, մատութեանց եւ սպանութեանց մէջն իրեն համբայ կը բանայ դրած վախճանին հասնելու, հոգը չէ, ոչ պատուոյ, ոչ ստացուածքի, ոչ առողջութեան, եւ ոչ ալ կենաց կորուսար. խելքը միտքը գայթ ակղական պարերու՝ ուտելու խմելու վրայ է, որոնց սույզ հետեւութիւնն է անկրօնութիւնն եւ շարեաց մէջ յամառութիւնը։ Աերջապէս ինչպէս ամէն օրուան փորձը կը ցուցընէ, աս անժուժկալութիւնը բովանդակ մարդկացին ընկերութեան ապականութիւնն է։ Եւ աս ամէն բանէն ետքը, այն անսուրբ աշխարհասէրները որ առ ախտին աղջին մէջ թաթխուած են, յառաջ կ'անցնին ու կ'ըսէն մեզի առանց ամշնալու թէ մեծ շարիք մըն է . . . :

Բ. Եւ որովհետեւ իմ դիտաւորութիւնս շափել ու կշռել չէ աս ախտին անհնարին շարութիւնը, եւ կամ ասոր ամէն գէլ հետեւութիւնները մէկիկ մէկիկ յառաջ բերել, անցնինք ուրեմն եւ առանենք թէ ինչ պատճառաւ ասիկայ կը պաշտպանեն։ Ա-դու-ո՞ ի՞ն-է և, Ա-դու-ո՞ ո- կը դէ-ր-բ-ի-լ-ո-ն-է-ն-է և Ն-է-ր-է։ Արդ՝ ստոյդ է աս ըսածնին, թէ Աստուած կը ներէ, թէ Աստուած կը գիտայ, կամ թէ, ասոնց միտքը յատակ բացատրելով, ստոյդ է, որ Աստուած այնչափ բարեգութ է, որ իոյլ իս- դոյ, թէ եւ ասիկայ խիստ սույզ բան մ'ալ ըլլար, այսու ամենայնիւ, զմեզ մեղանչելու պիտ'որ չյորդորէր։ Ինչու որ Աստուծոյ բարութիւնն ու գիտութիւնը մեզի աւելի յորդոր պիտ'որ ըլլար լաւագոյն եղանակաւ իրեն ծառայելու, քան թէ մեղանչելու հրապոյր մը. մինակ շար եւ անօրէն սրտերու գործք է ուրիշն բարութիւնը իրենց շարութեանը գործիք առնուլ։ Բայց՝ այնչափ աւելի սուս է թէ Աստուած թոյլ կու տայ կամ կը խզճայ մարդկան իրենց աս մոլութեանը համար, որչափ որ՝ մանաւանդ ուրիշ մոլութիւններէն աւելի ասոր գէմ սոսկալի վրէժինդրութիւն ունի։ իմաստուն ու խօսրունկ մոտածող Ասդուխանսա պիտունն արդէն իր ժամանակին, քննչի ու փիլիտոփայի աշքով ինքնակալութիւններուն կանգնուելու եւ կործանման պատմութեանը վրայէն անցնելով աս դիտողութիւնն ըրած էր թէ, Աստուած ամէն մէկ ազգերու ժուժկալութեանն եւ համեստութեանը հետ կապած էր նաեւ իրենց երջանկութիւնը, երբ

որ մէջնին կը մտներ այս տպականութիւնը, որուն վրայ կը խօսինք, ան առենէն իրենց կործանումն ալ կը սկսէր, մինչեւ որ դարձութեան վերջին աստիճանը կը հանեին, եւ Աստուած զիրենը ամէն տեսակ պատիժներով երկրիս երեսէն կը ջնջէր: Սաղութիանոսի այս խորհրդածութիւնը կրնայ մինչեւ առ վերջի դարերուն վրայ տարածուիլ, ուր որ անառակութիւններն եւ շար օրինակներն իշխանազուն գահերէն ամբողջ ընկերութեանց մէջ իջնալով այնչափ տարածուեցան ու աճեցան որ Աստուած ալ չկրնալով այնչափ պղծութեանց տանիլ, արեան գետերու մէջ նոյն անօրէնութիւնները լուաց:

Հարկաւորութիւն լուսինը ենթադրութիւններու, երբ որ ստոյդ եւ անտարակուսելի փորձերն տաջեւնիս ունինք. Սուրբ գրքին մէջ Աստուած մեզի յայտնի կը ցուցընէ, որ առ մոլութիւնը միշտ անարգած ու պատժած է: Թող տանք Քամին տրուած անէծքները, Անքէմացւոց կոտորածը, թենիամինի ցեղին ջնջումն իր քաղաքներովն ու բերդերովը, Դաւթի ու Սողոմոնի, նոյն իսկ Աստուծոյ սիրելիներուն ընդունած պատուհանները, եւ ուրիշ թէ Հրապարակական եւ թէ առանձնական բազմաթիւ պատիժները, եւ յառաջ բերենք մինակ երկու ամենէն խիստ ծանր պատուհանները որ Երկրիս վրայ եկած են, եւ տեսնենք թէ ով էր որ զանոնք Երկինքէն Երկրիս վրայ խրկեց: Այն հուրը, որ հինգ քաղաքներուն վրայ տեղաց, ով կրնար խրկել: բայց Եթէ Աստուած, եւ ահաւասիկ ինքն Աստուած կը հրատարակէ, թէ այն հինգ քաղաքներն առ մոլութեան համար այրեց: Ընդհանուր ջրհեղեղը, որ մինակ մէկ ընաւանիք մը պահելով մեացած մարդկային ազդը ջնջեց, ինչու եղաւ: Մարդկան անժամանակութեանը համար, ինչպէս Աստուած կը բողոքէ ծանր խօսքերով ու կ'ըսէ մըր խօսելու եղանակաւ, թէ ունշէ ու հորդը սույնեցի, եւ թէ ինքն Աստուած ոկտ'որ ջնջէ շնչիւ երիշէ քրային, թէ ինք՝ զրհեղն ոկտ'որ երիշ էւնին, թէ ամենն ու ոկտ'որ իդիւ: Եւ թէ իր հոգին յասկարեւու անաց քրոյ ոկտ'որ ջնջոյ, որուն հիդիւ ամենն ու նորին խրսն են: Այդ ես կը հարցընեմ, երբ Աստուած ասանի կը խօսի եւ առ եղանակաւ կը գործէ, ինչ պէտք է ըսել անոր, որ այնչափ համարձակութեամբ կը հաստակէ թէ պարզ մարդկային տկարութիւն մըն է, որուն որ Աստուած կը ներէ: Թշնադիւ Տեսուն սույն նու: Կը ստեն եւ բերանաբաց կը ստեն:

Այնչափ սուտ է, թէ Աստուած կը խզնայ' ու կը ներէ առ տկարութիւնը, ինչպէս ումանք կ'երեւակայցն՝ մանաւանդ որ՝ երբ ուրիշ մեղքերուն պատիժները շատ անդամ ուշ կը ձգէ, առ մեղքին պատիժն ըստ մէծի մասին առ աշխարհքիս մէջէն կը սկսի հաստացանել: Ասոր շատ անդամ կրկնուած օրինակն ունինք ընտանեաց մէջ: Աստուած՝ դժան առ մարդիկ՝ մարդկային տկարութեան դարման մը տուած էր ամուսնութեան

խորհուրդը, որն որ ինչպէս մէկ կողմանէ հայրենիքը՝ քաղաքացիներով, Եկեղեցին՝ հաւատացեալներով, եւ երկինքը սուրբերով պիտ'որ չենցըներ, այսպէս մէկալ կողմանէ ծնողաց ալ յափտենական փրկութեան ճամբան պիտ'որ դիւրացնէր: Բայց ի՞նչ: Աստուծածային դիտաւորութիւնը վճացուցին մարդիկ իրենց շարութեամբը, մինակ առ վիճակին դիւրութիւնները վայելել ուզեցին առանց ծանրութիւններն ու անհանգատութիւններն ալ տանելու, ուստի եւ այսպիսի մեծ խորհուրդի մը սրբութիւնը շահախնդիր հեշտափրութեամբ տպականեցին: Բայց ետեւէն ի՞նչ կու գայ: Աստուծոյ բարկութիւնը, ինչպէս իմաստունները կը զրուցեն, կը կործանէ այն ընտանիքը, եւ կը ցրուէ, եւ իր անեծքներուն նպատակ կ'ըլլան: Ո՞վ, որչափ այսպիսի գեղքեր առջեմիս ունինք: Փոքրագոյն պատուհանն է որ կու գայ վրանին, երբ որ զաւակ ու ժառանգ չեն ունենար, թէպէտ եւ շափէ գուրս կը բաղձան, եւ բոլոր կեանքերնուն մէջ առանձնութիւննին ողբալու կը պարտաւորին: Շատ անդամ, կադ, կախ, անմիաբանութիւն, հիւանդութիւն, ամէն տեսակ դժբախտութիւն զլուխնին կու գայ, եւ դեռ չեն իմանար եւ ոչ կը տեսնեն գաղտնի պատճառը, որուն համար որ այն ամենայն կը կրեն, տարիներով մեղքի մէջ անցուցած կեանքերնին, սրբազդութեամբ ընդունած խորհուրդները, ուղղուելու առաջադրութիւն չդնելուն, յափտենական պատիժներն ալ իրենց կը պատրաստեն:

Եթէ ընտանիքներէն դուրս ելլենք, աս մոլութեան զոհերն անթիւ են: Հիմակուան քաղաքներուն մէջ երիտասարդներուն մեծ մասը ասով կը կորսնցընեն իրենց առողջութիւնն ու զօրութիւնը, եւ բոլոր կեանքերնուն մէջ կէս մարդու տեղ կ'անցնին: Ոմանք վատանուն կ'ըլլան, ոմանք հայրենական ժառանգութիւննին կը փճացընեն, ոմանք պարտի տակ կը խզդուին, եւ շատերն ալ ժամանակէն յառաջ գերեզման կ'երթան: Բազմամարդ քաղքի մը մէջ ծեր եւ իմաստուն բժիշկ մը կը հաստատէր թէ, Նափոլէն կայսրը նոյն քաղքին վրայ իր ամենէն արիւնահեղ պատերազմները տարւէ տարի նորոգելու ըլլար, այնչափ մարդիկ զոհ չեն ըլլար, որչափ որ տարւէ տարի անժութեալութիւնն իր զոհերը գերեզման կը տանէր: Այսչափ մեռնողներուն վրայ պէտք է աւելցընել անոնք ալ, որ ապուշ, բժամիտ, մոլի, կատաղի կ'ըլլան, եւ անոնք ամէնքը՝ որ իրենց ծանր մալութիւններուն պատճառաւ այնչափ հիւանդութեանց մէջ կ'իյնան կը փճանան: Ո՞հ, որչափ ժամանակաւոր պատիժներ ալ վրաներնէն չեն պակսիր:

Բայց՝ հոգեւոր պատիժներն աւելի սոսկալի են, որովհետեւ շատերը յափտենական մահուամբ կը վերջանան: Ինչպէս բժիշկները հիւանդութեան նշաններէն, հիւանդին առողջանալուն կամ մահուամբ հաւանականութիւնը կը տես-

նեն, ասանել ալ սուրբ վարդապետները մարդկանց կիրքերն եւ մեղքերը խորհրդածելով, անոնց յաւիտենական կեանքը կում մահը յառաջուց կը գուշակեն: Արդ՝ ահարկու բան մըն է աս ամէն վարդապետներուն միաձայն վարդապետութիւնը, որով ամէնքը միաբերան կը գուշակեն, թէ ան դժբախտները յաւիտենական դատապարտութեան ճամբուն մէջ բնկած են: Շատերը կը հաստատեն թէ դժոխքն անժուժկալներով լեցուած է: Մինչեւ բարեմյն Ս. Ալյոնսոս Լիգուորեան կրցաւ զրոցել թէ դատապարտեալները՝ կամ ամէնքն ալ աս մեղքին համար դատապարտուած են, եւ կամ ստուգիւ առանց աս մեղքի դատապարտուած չեն:

Կու տան ասոր պատճառներն ալ, որոնք ուզողը կը բնայ դիւրաւ անպարկեշաներուն վրայ տեսնել: Որոնք որ աս ազտեղութիւններու մէջ կ'իյնան, կամաց կամաց մեղանչելու մէջ անյազութիւն մը կը ստանան, այնպէս որ երբեք չեն դառնար, երբեք չեն ուզզուիր: Անառակ երիտասարդութենէ ետքը խառնադնաց այրութիւն մը կու գայ, եւ երբեմ ան աստիճանի կը հասնի, որ կը ծերանան, կը զառամին, բայց դեռ աս մեղքէն ետ չեն կրնար կենալ: Մոլութիւնը, երկայն ատեն անցնելով՝ ան աստիճանի զիրենք կը տգեղացընէ, ու մորերնին կը թանձրացընէ, որ չէ թէ միայն աստուածային բաներն ալ չեն հասկընար, Եկեղեցի ուրք չեն կոխեր, ազօթք չեն ըներ, որն որ մի միայն միջոցն է որոգայթէն ազատելու, այլ նաեւ շատ անդամ հաւատքնին կ'ուրանան, եւ հաւատքնին ուրանալով՝ նաեւ պատուոյ, համեստութեան, եւ մարդկութեան բնական զգածմունքներն ալ կը կորսընցընեն:

Ստոյդ է, կ'ապրին, բայց մինակ զգայական ու պղծալից կեանք մ'անցընելով, իրենց նման ընկերներու հետ, որոնց բազանքն ուրիշ բան չէ, բայց եթէ գարչութեանց մէջ յագենալ: Թէ որ մէկը, շատերուն անհաւատութեան աղքիւրը փնտուելու ըլլայ, որոնք ատեն մը թէ հաւատք, թէ Եկեղեցի եւ թէ ամէն հոգեւոր բարիքները կը յարդէին, աս մոլութենէն ուրիշ բան շիզաներ: Ի սկզբան, ըրած մեղքերնուն վրայ խիզճերնին կը զարնէր, ետքէն՝ խիզճերնին թմրեցընելու համար սկսան իրենք զիրենք համոզցընելու ջանալ, թէ ստոյդ չէ, որ Աստուած այնչափ խատիւ աս յանցանքը կը պատժէ, ու գացին՝ իրենց նոյն ցեխով ազտուած ընկերներուն խորհուրդ հարցուցին, որոնք մի եւ նոյն դեպքի մէջ գտնուելով՝ նոյն շահն ունէին սրտերնուն երկիւղը բոլորովին վերցընելու: Ասոր վրայ աւելցուցին ամբարիշտ գրքեր կարդալը, եւ պյապէս՝ նախ առաջին սկսան տարակուսիլ, եւ վերջապէս ունեցած հաւատքնին ալ բոլորովին սրտերնէն մերժեցին: Արդ՝ կրնան պահանջել, որ հոգեւոր վարդապետներն անժուժկալութեան այսպիսի դործերն եւ պատղներն անդադար աչքերնուն առ-

զեւն ունենալէն ետքը, կարող ըլլան դատապարտութենէ զայտ ուրիշ գուշակութիւն մ'ընել:

Եկուր հիմայ, աղաղակէ, թէ Աստուած գթած է, Աստուած կը ներէ, եւ աւելցուր նաև թէ, արբայութիւնը Տաճկաց համար չէ: Իրաւ որ, Աստուած դժբախտ պիտ'որ ըլլայ, եթէ մենք երկինք չենք համնիր, եւ որպէս զի՞ ինչպէս որ ըլլայ, զմեզ հան խոթէ, իր այնշափ բողոքներուն դէմ, որոնցմով պիղծերն իր արքայութենէն դուրս հանած է, անոր դաները պիտ'որ բանայ, առնք ալ իր ապաշխարողներուն, իր անարատ կուսանքներուն, իր մարտիրոսներուն եւ իր բոլոր արքունական գնդին կարգը խոթելու համար: Ո՞հ, կ'աղաջեմ, չխարուի մէկը այսպիսի այլանդակ եւ ամբարիշտ յոյսերով: Բան չ'արժեր ըսելը թէ, ապականեալները շատ են. ինչու որ Աստուած թուղյն շինայիր, հապա աղէկութեան: Երկրիս վեհապետները չեն կրնար պատժել յանցաւորները թէ շատ են, որովհետեւ քաղաքներ եւ գաւառներ անապատ կը դառնային, եւ որովհետեւ շայշերէն կը վախնան. բայց Աստուած բազմութենէ շիվախնար, եւ ոչ ալ թուղյն կը նայի, ինչու որ անոնց երեսէն վախ չունի: Հրեշտակներու բազմախուռն լեզէոններ յաւիտենական կրակին մէջ նետեց, զիրենք յանցաւոր դանելով, մարդկային ազգը ջրհեղեղի ջրերուն մէջ խղզեց, նոյնն ապականած տեսնելով. պիտ'որ գողաց քանի մը պիղծ որդերը ճմլելու, երբ պատժոյ արժանաւոր տեսնելու ըլլայ:

Գ. Աերջասլէս, իեւ բան ըւ իշնէր նէ բնութիւն, յօշութիւններուն երեւեն ի'երթամ: Բնութիւնն ուղիւ լէ, ուրբ չէ: Իրաւցընէ աս անամօթ դարուս յանդկութիւնը պէտք է ըլլալ, որ այսպիսի ժաղիրէ եւ աներես պատասխան մը Աստուծոյ երեսին զարնէ: Ի՞նչ է ուրեմն: Նոր ճշմարտութիւն սկսաւ հիմայ քարոզուիլ, թէ մեր ապականեալ բնութեանը դէմ պէտք է կռուինք, պատերազմինք, յաղթենք ու նուածենք: Մեր միտքն իսկ մեզի շիսորվեցըներ եւ փորձը շիհաստատեր թէ բնականօրէն շատ բաներու յօժարութիւն ունինք, բայց իրաւամբ ու պատշաճօրէն չենք կրնար եւ պէտք չէ որ ընենք: Եւ եթէ միտքը բաւական չէ, մենք քրիստոնեայք աւետարան չունինք, որ ամէն թղթերուն մէջ մեզի կը պատուիրէ մեզի դէմ պատերազմիլ, մեր կիրքերուն դէմ դառնալ, մեր մարմննը խաչ հանել իր մոլութիւններովն եւ իր ցանկութիւններովը, եւ ամենեւին մեր գէշ յօժարութիւններուն ձեռքը շմատնուիլ: Չենք գիտեր, որ ան է, այն մեծ մրցութիւնը, որուն մէջ Աստուած կ'ուզէ մեր հաւատարմութիւնը փորձել: Միթէ քրիստոնէից մէջ նորութիւններ են ասոնք, որ կ'ելլեն հիմայ քանի մը անզգամներ, եւ կ'ըսեն, իեւ բան ըւ իշնէր, իլեւ ի՛ բնութիւնն հայտնալ երեւեն ի'երթամ: Եթէ գէշ բան մը չէ ուրբ բնութիւնն մէկ յօժարու-


թիւնը կատարելը, խելք չի հասնիր, թէ ինչո՞ւ համար անոր որիշ մէկ յօժարութիւնը կառարելը գէլ պիտ' որ ըլլայ. մէջ մը որ կ' ենթադրուի, թէ բնութեան յօժարութիւններն աղեկ են, ան ատենը պատշաճ է որ ամէն յօժարութիւններն ալ ազատութեան մէջ գրուին: Այդ՝ միտ դիր, այն սուրբ բնութիւնը բարկացոտներուն եւ վրէժինդիրներուն շատերը կը հրապուրէ որ դանակը թշնամիներնուն սիրուը խօսթեն: Ուրիշ մէկը բնութիւննեն կը յօժարի, որ քու բանդ իրեն սեփհականէ որովհեաւ սրաւանց կը բազծայ, որ ինքն ալ այն սեզանն ունենայ, զորն որ գուն քեզի կը պատրաստես, բայց ինք կարող չէ պատրաստել. ինքն ալ կ'ուզէ զրօննուլ այն կալուածներուն մէջ, ուր որ գուն կը վայելէս, բայց իրեն գոցուած են: Ուրիշ մը բնութիւննե յօժարութիւն կը զգայ զքեզ ան ամոռուէն, ուր նստեր ես, վար ձդելու, եւ ինք քու տեղդ նստելու: Այսպէս յառաջ զնա եւ մտածէ ուրիշ դէպքերու մէջն ալ: Ինչպէս դուն գէլ բան մը չես տեսներ չելլցի: բնութիւնն ետեւէն երթալը, որ զքեզ ուրիշն ամոռ սինը յափշտակելու կամ առականելու. կը տանի, այսպէս նոյն չելլցի: Եւ սարք բնութիւնն ուրիշ մէկն ալ կը յորդորէ (որ աւելի նուաստ շար է) քու ունեցածդ, պատիւդ, կալուածներդ յափշտակելու: Ասոնց կը զանաս, եթէ կրնաս, ուզածնուն պէս բնութիւնն յօժարութիւնները կատարելու իրաւունքն եւ դուն քեզի իրաւունք կու տաս բնութիւնդ յօժարութիւնը կատարելու:

Դ. Բայց, ինչո՞ւ ուրիշ հոյն ուսուց է Աստված Տարդի հը, ինչո՞ւ ոս յօժերանինները քունի ինչո՞ւ է: Անամօնի հարցմանը: Ասուուած մեզի մարմին մը տալուն համար նոյնը գէշի գործածել կրնանք նէ, կրնաս ան ատեն նաեւ ըսել, թէ մեզի ձեռք ալ տուած է, ու աս ձեռքերն ուրիշը ծեծելու համար են, մեզի ոտք տուած է, ուրեմն ասոնք սրացելու համար են եւ այլն, եւ այլն: Մեզի մարմին մը տուած է, այս, ով չի գիտեր, որպէս զի հոգւոյն արժանաւոր գործերու գործիքն ըլլայ, որպէս զի աղեկի գործածենք եւ ոչ թէ գէշի, որպէս զի հոգւոյ ընկեր ըլլայ եւ հպատակ: Անկարդ յօժարութիւնները՝ որ աս մարմելյ պատճառաւ կը զգանք, իսկզրան սկզբնական արդարութեան շնորհքովն ամէնքն ալ զսպուած էին. աս շնորհքը կորսնցուցինք, ու ան ատենը նոյները մեզի ներքին պատերազմի նիւթեր եղան, որպէս զի իրենց գէմ կռաւինք, յաղթենք, եւ ըլլան մեզի արդեանց եւ պատճեներու պատճառ: Ինչպէս՝ աս ողորմելի վիճակի մէջ չինկած՝ կը պարտաւորէինք ուրիշ եղանակաւ Աստուծոյ մեր հաւատարմութիւնը ցուցընել, ասանկ ալ աս վիճակներնուս մէջ հիմայ կը պարտաւորինք մեր հաւատարմութիւնը ցուցընել մեր ներքին պատերազմներուն մէջ, որ հոգին մարմելյ գէմ կը վարէ:

Խակ եթէ աս պատերազմն երբեմն չառ խիստ եւ ցաւ-
ալից է, չեն պակսիր՝ մանաւանդ քրիստոնէից համար, պյլ եւ
պյլ եղանակներ, որ նոյնը մեզի կը գիւրընցընեն։ Առոր համար
Աստուած մարդկային ազդին դարման մը տուած է ամուսնու-
թիւնը, զօրն որ քրիստոնէից մէջ Սուրբ խորհուրդի մը գերա-
դոյն արժանաւորութեան հասցուց, եւ անթիւ օգնութիւն-
ներ ալ տուաւ անոնց, որոնք որ աս միջոցը չեն կրնար ի
գործ դնել։ Թէ բնութիւնը տկար է, չնորհքը զօրաւոր է, որն
որ երբեք շխակակիր եթէ օգնութեան կը կանչենք։ Եթէ
մարմինը կը հրապուրէ՝ հոգին որ անկից գերադոյն է, կրնայ
զանիկայ սանձել։ Եթէ ապականութեան առիթներն ու
վանագները ներկայ են, միշտ ներկայ է նաև աստուածացին
օգնականութիւնը։ Պատերազմն երբեք մեր զօրութենէն վեր
չէ, ինչու որ Աստուած հաւատարիմ է, կ'ըսէ Առաքեալը, եւ
մեր տկարութեանը համեմատ է իր զօրութիւնը։

Եթէ ոմանք չեն ուզեր աս միջոցներուն դիմել որպէս
զի ազատ ապահով ըլլան, որոն է յանցանքը՝ եթէ ետքէն
իյնալու ըլլան։ Ինչո՞ւ համար են այնչափ ամուրիներ աշ-
խարհքիս վրայ, երբ ամէն պատշաճաւոր առիթները կը դըտ-
նուին համեստ ամուսնութեամբ մը տեղաւորուելու։ անոր
համար որ կ'ուզեն այն վատանուն ազատութիւնն ունենալ։
Ինչո՞ւ կրնան ուրեմն այնպիսիներն Աստուծոյ գէմ արտնջել։
Եւ ով որ աս դարմանն ընդունելու կարողութիւն չունի, ին-
չո՞ւ հարկաւոր միջոցներուն ձեռք շիզարներ որ պատերազմն
յաղթութեամբ ելլէ։ Ինչո՞ւ չ'ազօթեր, ինչո՞ւ Եկեղեցւոյ
շիմոտենար, սուրբ խորհուրդները շ'ընդունիր, ինչո՞ւ մէկ կող-
մանէ կը արտնջէ թէ ողջախոհութիւնն իր զօրութենէն վեր
է, եւ մէկալ կողմանէ այնպիսի տեղեր կը յաճախէ, ուր հրա-
պոյրներն աւելի վատանգաւոր են, ուր կաքաւները, խնջոյքնե-
րը, ուտել խմելները, խօսակցութիւնները, ամէն կիրքերը կը
բորբոքեն։ Զարմանալի վարմունք, ինք զինքը կրակի մէջ նե-
տել, եւ ետքը արանջալ որ կ'այրի։

Մէկ խօսքով, Աստուած աղեկ եւ ներքուստ կը ճանչ-
նայ մեր բնութիւնը, վասն զի ինքն է ստեղծողը, եւ ինք իր
անսահման արդարութեամբն ու սրբութեամբը մեր վրայ
դրած է աս ժուժկալութեան պարագը։ Աւեմն ի գործ դնելը
շիկրնար անկարելի ըլլալ իր աստուածացին օգնութեամբը։ Ով
որ չ'ուզեր նոյնը պահել, բնութեան յանցանք շդնէ, հապա-
իր վրայ ցաւի, որ չէ սանձուած, ինչպէս միաբան կը պահան-
չէն բնութիւնն ու շնորհքը։



Եղատութիւն :

Ա. Մարդ ազատ կը ձնանի : — Բ. Մասածելու : — Գ. խօսելու ազատութիւն : — Դ. Պաշտօն : — Ե. Ռեգտափառներն ազատութիւնն իրենց համար կը պահանջնեն, ուրիշներուն կը զւանան :

Մարդիկները յիմարեցընելու համար բաւական է ամեն կիրք, որ սրաին մէջ քիչ մը սաստկութեամբ բորբոքի . բայց բոլորովին արտաքրոյ կարգի զօրութիւն մ'ունի սիամլ ըմբռանուած ազատութեան սէրը, ինչու որ՝ տափկայ թեռութիւն մըն է որ կը պահանջուի, սրպիսի եւ իցէ ուրիշ կիրք մը բորբոքելու : Եւ եթէ այս բորբոքումը նաև անզգամ մարդկան դրգուիչ խօսքերովին աւելի եւս բանկելու ըլլայ, ալ անկարելի է խօսքով բացատրելը, թէ իր բոցն ուր կը համանի, եւ ինչպէս մարդիկ շարայար կ'այրէ կ'ապականէ : Ասոր համար ոչ որ պէտք է զարմանայ այնչափ յիմարութիւններու վրայ, որ ազատութեան անունով կը դործուին, եւ այնչափ անմիտ սկզբունքներուն վրայ, որ կը պաշտպանուին : Մարդ ազատ կը ծնանի, եւ ոչ որ անիկայ կապանիքի տակ պէտք է դնէ . ազատ է մտածութիւնը, ազատ ալ պէտք է ըլլայ մտաց յայտնութիւնը, ազատ է զիխաւորաբար խզմնանիքը, եւ սրբապղծութիւնն մըն է նոյն նուիրական ազատութիւնն եղծաննելը : Աւելի ինչ կ'ուզես : Նոյն ինքն Յիսուս Քրիստոս իր սիրոյ եւ շնորհաց օրէնքներուն մէջ ազատութիւն հրատարակեց . այնպէս որ բնութիւնն եւ շնորհքը, բանաւորութիւնն եւ կրօնը, ձեռք ձեռքի տուած միաբանած են կառը կոտոր խորտակելու այն շղթաները, որով իշխաններն եւ քահանաները խօսք մէկ ըրած են զմեզ ձնչելու : Ով որ աշխարհաք տեսած՝ փորձն տաած է, զիտէ թէ աս սկզբունքներն ինչ տատիճանի հասարակ եղած են եւ որպիսի մտաց կործանում կը պատճառեն մանուանդ՝ թէ որ երիտասարդական մոքեր են : Ասոր համար շատ օգտակար կ'երեւայ ասոնք ամէնքն ալ քննութեան մը տակ ձգել :

Ա. Մարդ ուշտ իւ ձնանի, յայտնի է ընկերական եւ քաղաքական ազատութեամբ, որուն վրայ հստեղս կը խօսինք : Ըհաւասիկ առաջին սկզբը, բայց միանդամայն առաջին ստութիւն : Եւ ով է ան, որ սորվեցուց ասոնց, թէ մարդ ազատ կը ծնանի : Բոլորովին հակառակը . մարդ՝ հպատակ, ուրիշէն կախում ունենալով՝ կը ծնանի, եւ բացարձակ կախում ունենալու : Նայէ մէյմը որրոցիտ վրայ, որ անական ընկերութեան մը մէջ ընտանեացդ քով գեռ կեցած է, այսինքն է՝ հռն, ուր է հայրդ, մայրդ, եւ զուցէ նաև եղբարբդ կամ քոյրերդ

եւ որիլ ազգականներդ կը գտնուին։ Այդ ամենէն եսքն եւ կողը պարտաւոր է ճանշնալու ան ամէն իրաւունքները, որ աշխարհիս մէջ ստացած են իրմէ առաջ եկողները։ Մէկ դի թողունք հայրութեան սուրբ եւ անօտարանալի իրաւունքները որոնք որ նոյն իսկ բնութենէ հաստատուած, եւ ընդունուած են, եւ կրօնը վաւերացուցած եւ սրբացուցած է, եւ որոնք որ այսպիսի իրաւունքներ են, որ մինչեւ վայրենացեալ բարբարոսները չեն զլանար։ Դժբախտութեամբ մեր քաղաքականութիւնն երբեմն ան աստիճանի այլանդակութեան կը հասնի, ուր բարբարոսութիւն մը երբէք հասած չէ։ — Նորածին աղան աշխարհը եկած ատենը կը գտնէ կարգաւորուած տուն տեղ մը, որ ինք չլինեց, կը գտնէ դիզուած ստացուածքներ, որ ինք չժողվեց, կը գտնէ տիտղոսներ, որոնց ինք արժանաւոր չէր եղած, կը գտնէ յարաբերութիւններ, որ ինք չկապեց, ինչպէս ուրեմն ինք, որ մասնակից կ'ըլլայ առ ամէն առաւելութիւններու, կրնայ ինքնիշխան գործել առանց կախում ունենալու անոնցմէ, որ աս ամէն բաներուն ստացիւ տէրն են։ Պարտական չէ, որ ասոնց մասնակցութեան, գործածութեան, անման, եւ օտարացուցման մէջ կախումունենայ անոնցմէ, որոնք տէրն են եւ իրեն մէկ մասին գործածութիւնը կը չնորհեն։ Աւրիլ կերպ գործելն ուրիշին ունեցածը յափշտակել եւ օրինաւոր տէրը մերկացընել է։

Կուզե՞ս աւելի բացայսյու տեսնել։ Դուն որ կը հրատակես, թէ մարդո ազատ կը ծնանի, դիր որ որդի մ'ըլլալու տեղ հայր ըլլայիր, եւ քու որդիդ, աս սկիզբը բերանն առած ուզէր տանդ մէջ խելքին փշածին պէս՝ վեր վար տրամադրել, եւ ամենեւին աշխարհիս վրայ ուրիշէն կախում մ'ունենալ շուզէր, դուն ինչ կը մտածէիր։ Չեիր համարեր թէ քու իրաւունքներդ ուրբի տակ կ'առնէ, թէ քու տիտղոսներդ կը յափշտակէ, թէ բոլորովին անիրաւութիւն եւ ապստամբութիւն է ըրածը։ Ինչու վասն զի անիկայ ազատ չէ՝ առանց քու հաւանութեանդ գործելու, վասն զի բնական է անոր որ քեզմէ կախում ունենայ, ինչու որ դրուած՝ հաստատուած իրաւունքները ոչ ոք կրնայ եղծանել։ Բայց գուն իսկ ասով կը խոստովանիս, թէ ով որ ընտանիքի մը մէջ կը ծնանի, անիկայ ոչ ազատ է եւ ոչ անկախ։ Եւ որովհետեւ գեռ ոչ ոք ծնած է, ինչպէս սունկերը գալուերուն վրայ կը ծնանին, հապա ամէն մարդ իր ընտանեաց գիրկը ծնած է, այսպէս ալ շկսյ մէկը որ անկախ ծնանի։

Նոյն իսկ բնութիւնն աս ճշմարտութիւնը յատակ եւ բացայսյու կը հաստատէ։ Ինչու որ՝ եթէ ստոյգ է մարդուն ազատ ծնանիլը, ինչու ծնածին պէս իր ազատութիւնը չի վայելը։ Թող ուրեմն սկսի անմիջապէս նոյնը գործածել, թող ինք զինքը ազատէ, թող ինք իրմէ գործէ։

Ասիկայ կատակ մըն է, պատասխան պիտ' որ տաս։ ու

բազմաւեւ մարդ՝ ծնած առենէն կարօտութիւն ունի բոլորով վին ուրիշէն կախում ունենալու, այսինքն է անկից, որ զինք կը հոգայ, կը մնաւցանէ, կը հագուեցընէ, կը դարմանէ ու կը պաշտպանէ: Եւ աւելի կարօտութիւն ունի, երբ բանաւորութիւնը կը բացուի, ինչու որ՝ եթէ ան առեն շունենաց մէկը, որ զինքն ուղղէ ու կրթէ, աւելի հրէլմը կը դառնայ, քան թէ մարդ: Ուրեմն ինչ է աս, բայց եթէ նոյն իսկ բնութեան վարդապետութիւնը, որ գործքով մեզի կը սորվեցընէ թէ անկախ չենք, եւ ուրիշէն կախում ունենալու կարօտութիւն ունինք: Եւ եթէ ապրելու եւ կրթուելու համար բնական հարկաւորութիւն ունինք ուրիշին հպատակելու, ինչպէս բնական իրաւունք կրնանք ունենալ ազատ ըլլալու: Այսպիսի հակառակախօսութիւնները ժամանակ մը յիմարութիւն կ'ըսուեին. հիմայ օրինաւոր պիտի ըլլան:

Բաց ասկից, ինչպէս ծնած ենք մէկ ընտանեաց մէջ, այսպէս ծնած ենք նաև մէկ ընկերութեան մէջ. Եւ աս ընկերութիւնը պէտք էր ունենալ գլուխ մը՝ որ զինք կառավարէր, եւ անդամներ՝ որ կառավարուեին: Արդ՝ մենք որ նոր կը ծլինք կը ծաղկինք, եւ անոր առաւելութիւնները վայելելու կը մօտենանք. մենք, կ'ըսեմ, իրաւունք ունինք աս արդէն կարդաւորուած ընկերութեան դիմացն ելլելու, տակն ու վրայ ընելու այն կարգը որ իր մէջը հաստատուած է, եւ մեզի յափշտակելու վերին հրամանատարութիւնը, կամ ուրիշ կերպ փոխելու: Ես չեմ կարծեր. ուստի որչափ կ'երեւոյ, դրուած հաստատուած իշխանութենէ պէտք է կախում ունենանք:

Այսպիսի քաղաքական ընկերակցութեան մէջ ապրողները մեր աս ընկերութեան մէջ նոր մօտած առեննիս, անտարակոյս իրենց հանճարովը, իրենց աշխատութիւններովն եւ իրենց նոյն ընկերութեան ըրած օգնութիւններովն անոր վրայ աւելի իրաւունք մը ստացած են, որն որ մենք ալ կամաց կամաց պիտ' որ ստանանք: Արդ՝ եթէ մենք ալ օր մը պիտ' որ ելլանք եւ պահանջինք, որ ուրիշները մեր իրաւունքները ճանշան ու յարգեն, կրնանք հիմա ազատ ըլլալ ուրիշներուն իրաւունքները յարգելեն: Ստուգիւ չեմ կարծեր: Աս իրաւունքները շատ տեսակ են. մէկը վաճառքներ, ստացուածներ, կալուածներ, դրամագլուխներ ու ուրիշ երկրաւոր գոյութիւններ ունի, եւ ես իմ բոլոր ազատութեամբս կը պարտաւորիմ ինք զինքս անանկ զսպելու, որ անոր վերաբերած բաներուն ձեռք չդպցընեմ: Ուրիշ մը իրաւունք ունի դաւառի մը, թագաւորութեան մը, պէտութեան մը, կամ գեղի մը, բերդի մը հրամացելու, եւ ես իմ ամեն ազատութեամբս պէտք է որ նոյն իրաւունքը չեղծանեմ, եւ եթէ ծնած եմ այն թագաւորութեան, այն գեղին մէջ, իմ պարտքս է հնազանդիլը: Ընորհայից ազնիւ կին մը կոյ, որ ինձի համաձայն

էր, բայց որովհետեւ ուրիշ մ'անոր վրայ ամսուանական իրաւունք ունի, ես բովանդակ ազատութեամբս պէտք չէ որ անոր դպջիմ: Պաշտօն մը կայ՝ որ զիս կը հրագուրէ, երկիր մը կայ որ ինձի հաճոյական է, բարիք մը կայ որ զիս կը բաշէ. բայց որովհետեւ ուրիշներն ասոնց վրայ իրաւունք ունին, իմ ազատութիւնս ուրիշ բան չունի ընելու բայց եթէ առնցմէ հրաժարիլ: Մէկ խօսքով՝ մենք աշխարհնք կը մտնենք, ուր որ՝ մեզմէ յառաջ ուրիշ մարդիկ կան, եւ ճշմարիտ իրաւունքներ ստացած են, ու հարկաւոր է ամէն իրաւունքները յարգել: Եւ մեր ազատութիւնը չափաւորել: Աւստի առ առաջին սկիզբը, թէ մարդ ազատ կը ծնանի, ուրիշ բան չէ, բայց եթէ հանդիսաւոր ստութիւն մը, եւ ասիկայ՝ մինակ բնական մտաց լուսաւորութեանը հետեւելով, առանց կրօնի խորհուրդ հարցընելու, բնչպէս հետեւեալ զլխոյն մէջ պիտ'որ տեսնենք, խիստ պարտաւորութիւն կը դնէ վրանիս ամէն օրինաւոր իշխանութեան հպատակելու: Այն վերջին աստիճանի խենթը, որ ժան ժապ կը կոչուի, տեսնելով որ ամէն կողմանէ մարդուրիշն կախում ունի, դիւահարի պէս կը պոռար կը կանչէր թէ, մարդ ազատ ծնած է, այսու ամենայնիւ ամէն տեղ չղթաներու տակ է. խելք կը յողնեցընէր, երեւակայութիւնը կը տաքցընէր, որ կարող ըլլայ գուշակել մեկնել աս երեւոյթը. բայց ինքն ալ այն հռչակաւոր Մաթեմատիկոսին ըրածը կ'ընէր, որ ի վերացեալն իրբեւ հիմ դնելով թէ չորս հինգ ալ, եօթը կ'ընէ, իր հաշիւներուն վերջին հետեւութիւնը միշտ սխալ կը գտներ: Ասանկ ալ մեր գէպքին մէջ, ուղղելու սխալը հիման վրայ է. թէ որ մէյմը՝ հաստատուի թէ ժըդ ուրիշնեւ իւհում ունիւնը է շնորհ, զիւահար հետեւցընելը, թէ ուրեմն ուրիշնեւ իւհում ունիւնը ու զերդ է ուրիշ:

Բ. Ընդհանուր ազատութիւնը հրատարակուելն եուրը հանունը ուրագնեւնեւը կը սկսին: Ուրագնեւնեւ ուրագնեւն ահաւասիկ խիստ սիրելի ազատութիւններէն մէկը. եւ աս ազատ մտածութիւնը զլխաւորաբար կրօնական նիւթերու մէջ կը պահանջնեն, որպէս զի մորերին կարօրէն Եկեղեցւոյ իշխանութեան տակ չձգնեն: Արդ՝ ազատ մտածութիւն ըսելով, բնշ հրաշալի բան կ'ուզեն իմանալ, դիւրին չէ գուշակելը: Ինչու որ՝ եթէ կ'ուզեն ստով նշանակել, որ մեր մտաց գործողութիւնները՝ ներքին ըլլալով, չեն կրնար արտաքին իշխանութենէ մը դատուիլ ու ոչ բանութեամբ ստիպուիլ, եւ ոչ ալ պատժական գործողութիւն մը կրել, ըսածնին ճըժմարիտ է, բայց ասիկայ մեր նպատակէն դուրս է, ինչու որ՝ ոչ որ պյտիսի իշխանութիւն մ'իրեն սեփհականած է, եւ նոյն խիկ Եկեղեցին յայտնի հրատարակած է, թէ ինք ամենեւին պարզ ներքին գործողութիւնները չիզատեր: Եթզի Շերտիւն ու բարի: Թէ որ կ'ուզեն նշանակել, որ ոչ որ մեզի մեր

մոտածութեանցը կանոն մը տալ կարող է, եւ թէ մենք առանց յանցանքի կրնանք մոտածել ինչպէս որ կ'ուզենք, ըստածնին այլանդակ, մանաւանդ թէ անօրէն խօսք մըն է: Այլանդակ՝ ինչու որ միտքը ճշմարտի համար ստեղծուած ըլլալով, պարտաւոր է, որչափ կրնայ, ճշմարտութեան համաձայն մոտածել, գոնէ ուր որ կարող է. եւ իրեն պատիժ մըն է զրկուիլն այն մեծ առարկայէն, որուն համար զոյացած է: Անօրէնութիւն է, ինչու որ կրօնական ազատութիւն հրատարակելը ուրիշ բան չէ, բայց եթէ ըսել, թէ կամ Աստուած կրօնի միջոցով ճշմարտութիւնը յայտնած չէ, եւ կամ յայտնած ալ է նէ: բանի տեղ դնելու չէ. որ նոյն բանն է, թէ մէկը հաւտացեր է կամ չէ հաւտացեր Աստուածոյ խօսքին: Առջի մասը հաստատելը՝ Յիսուսի Քրիստոսի Երկրիս վրայ կատարած գործքը բռլորովին ոչնչացընել է. իր խօսքը, վարդապետութիւնը, առաքելութիւնը մերժել, եւ իր գալստեան արդիւնքը պարապի հանել է: Երկրարդն ըսելը, Աստուածոյ վրայ այնպէս խօսիլ մըն է, ինչպէս հասարակ մարդու մը վրայ չէիր խօսեր, եւ իր երեսին չէիր զրուցեր թէ իր խօսքերը՝ սուս կամ ճշմարիտ եղեր են, ամենեւին բանի տեղ չեն անցնիր: Բայց յայտնի է որ, Յիսուս Քրիստոս, օրինակի աղադաւ սորվեցընելէն եաբը, որ Աստուած մէկ է ի գոյութեան, երեք յանձինս, ամենեւին օրինաւոր չէ մոտածելը, թէ երեք է ի գոյութեան եւ մէկ՝ յանձինս. ասանկ ալ սորվեցընելէն եաբը որ Սուրբ Խորհուրդներն եօթն են ու աւելի չեն, չիկրնար մոտածուիլ, որ մինակ հինգ կամ տասն ըլլան: Աւրեմն երբ Յիսուս սորվեցուց որ Եկեղեցին անսխալ Ալարդապետ է ճշմարտութեան, չիկրնար կարծուիլ որ Եկեղեցին սխալի ան բաներուն մէջ, որ մեզի հաւատալու համար առջեւիս կը դնէ: Այսպէս պէտք է ըսենք ամէն վարդապետութիւններու համար ալ, որոնք Յիսուս Քրիստոս յայտնած է:

Մատածութեան ազատութիւնը հրատարակելը զարհութելի թշնամանք մըն է Յիսուսի Քրիստոսի գէմ, որ հանեցաւ իր աստուածային բերանը բանալ եւ մեզի սորվեցընել, շնանշնալ մըն է իր իրաւունքները, որ ունի ոչ միայն մեր մոտաց, այլ նաև մեր որտին վրայ, ծաղրել մըն է աստուածային ճշմարտախօսութիւնը, որ մեր օդտին համար կը բանեցընէ, անարդանք մըն է անսահման իմաստութեանը, որ կը յայտնուի մեզի հետ խօսելու ատեն, ամենամեծ նախատինք մըն է անչափ բարութեանը՝ որով կը հաճի զմեզ խրատելու, մեր առաջնորդը, մեր կեանքը, մեր ուսուցիչն ըլլալու: Թէ բովանդակ քրիստոնէական հաւատքն ունայն չէ, թէ զանիկայ հաստատող բոլոր պատճառներն՝ իմաստակութիւն չեն, թէ զանիկայ վաւերացընող ամէն ճշմարտութիւնները շինծուրաներ չեն թէ այնչափ հրաշքները, որ զանիկայ կ'ամրացընեն՝ ստութիւն, խարէութիւն, խարդախութիւն չեն, հարկ է ըսել, որ Աս-

տուած մը խօսած է . բայց՝ եթէ Աստուած մը խօսած է , ուր կը նայ այն իրաւունքը ըստ հանդից մտածելու երբ իր խօսքը յայտնի կեցած է :

Վայրիեւան մ'աչքիդ առջեւը բեր տղայ մը , որ հօրը հետ կը խօսակցի . հայրը տղուն կը սորվեցընէ , թէ ինչպէս ընտանեաց գործքերը պիտի տեսնէ , եւ ինչպէս տան օգուանու ու շահը պիտի վնառաէ , եւ կամ ասոր նման ուրիշ խրատներ ուրդին աս ամէն բան աղեկ մը լսելն ետքը յանդգնութեամբ հօրը պատասխան տալու ըլլայ թէ աս ամէն բաներուն վրայ ինք ինչպէս կ'ուզէ նէ , անանկ պիտ'որ մտածէ . քեզի ի՞նչ կ'երեւայ , ասիկայ հօրը յայտնի թշնամանք մը չէ , կ'ըսես : Այսու ամենայնիւ հայրը անսխառլ չէր , կրնար սուսուզիւ տգիտութեամբ սխալիլ կամ իր մէկ առանձին վախճանին համար որդին խարել . բայց Աստուած չիկրնար ընել ոչ մէկը եւ ոչ մէկալը . հայրը՝ իր որդւոյն նկատմամբ հայրութեան նուիրական իրաւունքներն ունի , բայց ասոնք եւ ոչ շուք մըն են Աստուածոյ մեր վրայ ունեցած իրաւունքներուն քովզ : Ուրեմն որշափ աւելի ծանր է այն արհամարհանքը , որ կ'ընէ , ով որ ոչ մրայն Աստուածոյ ուզածին պէս չխմտածէր , այլ նաեւ կը հրատարակէ թէ ինք իրաւունք ունի ուզածին պէս մտածելու :

Բաց առկից՝ աս ալ պէտք է զիտնալ , որ անգամ մը մտածութեան ազատութիւնը հրատարակուելու ըլլայ , ասով հրատարակուած կը համարուի նաեւ ամէն գործքերու մանաւանդ թէ ամէն անօրէնութիւններու ազատութիւնը : Ամանք՝ աս մակարերութիւնը չեն կրնար շուտով ըմբռնել , բայց անսխառլ հետեւութիւն մըն է : Ինչու որ , աղեկ միտ դիր , եթէ օրինաւոր է ամէն մէկուն իր ուզածին պէս մտածելը , ես ալ իշխանութիւն շունիմ մտածելու , թէ այն քու աստուածոյին պատուիրաններ համարածներդ մարդկային հնարքներ ըլլան , մարդկային օրէնք կարծածներդ՝ անգութ բռնաւորութիւններ ըլլան , զորոնք պէտք է վրաներնէս թօժուելու մերժել : Եթէ օրինաւոր է ինծի մտածելս ինչպէս որ կ'ուզեմ , եւ եթէ իմ խելքիս մէջ հազար ու մէկ պատճառներ գտնելու ըլլամ , որ զիս համոզցընն թէ , քու իրաւունք ըսածդ՝ ուրիշ բան չէ , բայց եթէ անիրաւութիւն , սեպհական ստացուածք ըսածդ գողունի , զգաստութիւն ըսածդ՝ կեղծաւորութիւն , պարկելսութիւն ըսածդ՝ բարեկրթութեան վնաս մը , բարեզաշտութիւն ըսածդ՝ աւելորդապաշտութիւն , եւ այլն , եւ այլն . ինչպէս կրնաս զուն զիս արգելել որ չգործեմ , ինչպէս որ կը մտածեմ :

Ամէն յեղափոխականներն ուրիշ կերպ չեն բաղձար իրենց օրինաւոր թագաւորները գահերնէն վար ձգելու , բայց եթէ աս սկիզբով : Ասոնք , իրենց ազատ մտածելովը գտան թէ սոսկալի բան մըն է ոմանց հրամայելը , ու ոմանց հնագանդիլը , ուստի պյասիսի անկարդութեան մը դարման տանե-

լու համար, աշխարհքիս մէջ հաւասարութիւն հաստատելկ'ուզեն: Հասարակականներն եւ ընկերակականները, ուրիշ բանի համար չեն ուզեր ամէն առանձնականներն իրենց իրաւունքներէն մերկացընել եւ նոյները հասարակութիւններու տալ, բայց եթէ աս պատճառաւ, որ ազատօրէն մտածելով, աս համոզումն ունեցեր են, թէ հիմակուան աշխարհքիս ընթացքով ամէն բան գողութիւն է, արդարութեան եղծում, եւ ընկերութեան մեծ մասին վրայ բռնութիւն մը: Ամէն անառակիներն եւ բոլոր Առլիթերեանները՝ ուրիշ բանի համար քրիստոնէութեան գէմ չեն կռուիր, բայց եթէ անոր համար որ ազատօրէն մտածելով, դուք են, թէ անիկոյ այլանդակութիւններու, եւ աւելորդապաշտութիւններու հիւսուածք մըն է: Մէյ մ'որ ամէն մարդու թոյլ արուելու ըլլայ մտածել ինչպէս որ կ'ուզէ, անիմանալի բան մը կ'ըլլայ, թէ ինչու համար Յովսէփ Մածծինիին օրինաւոր պիտի ըլլայ մտածելը, թէ բարիք մըն է Եւրոպայի բոլոր կռաւավարութիւնները կործանելը, եւ թէ օրինաւոր է, մանաւանդ թէ պարոք է ձեռքով ուաքով աս բանիս մէջը մտնելը: Անիմանալի բան մը կ'ըլլայ, թէ ինչու շափաւորականներն ալ օրինաւորութեան շուրբին տակ նոյնը կարող ըլլան պիտ'որ ընելու մեծագոյն զօրութեամբ: Մանաւանդ թէ՝ շհասկցուելու բան մը կ'ըլլայ թէ ինչու օրինաւոր պիտի ըլլայ աւագակի մը, գողի մը, ապականչի մը, սրբապղծի մը յափշտակել առջևւն ելած քսակը, կինը, կեանքը, եւ սուրբ առարկայ մը, երբ որ իր մտածունքներուն մէջ կը հաստատէ, թէ իրեն համար աւելի աղէկ է իր բնութեան բնական հակմունքը կատարել քան թէ ասոր կամ անոր իրաւունքը յարգել:

Եւ բան շարժեր ըսելը, թէ օրինաւոր է ազատութեամբ մտածելը, բայց օրինաւոր չէ ազատութեամբ գործելը, որովհետեւ ի հարկէ գործողութիւններն օրէնքով կը կարգաւորուին: Ինչու որ, ինծի օրինաւոր է նէ ազատութեամբ մտածել ամէն բանի մէջ, օրինաւոր պէտք է ըլլայ նաեւ ամտածութիւնս ալ, թէ ազատօրէն իմ գործքերս մտածութեանցս կրնամ համաձայնցընել, թէ քու օրէնքներդ եւ արգելքներդ ոչինչ են, անզօր են, անիրաւ են, քու հապարտութեանդ՝ քու շահախնդրութեանդ արդինքներն են, որ զիս իմ անօտարանալի իրաւունքներէս կը մերկացընեն, եւ զիս շղթաներով կը կաշխանդեն, որոնք խորտակելն ինծի մէկ փառք մըն է: Ասոնք ալ մտածութիւններ են, որ իմ միուքս կրնան գալ, ինչպէս շատերուն միուքն եկած են: Արդ՝ երբ որ դուն ինծի կը սորվեցընես թէ ես ազատ եմ աս մտածութիւններուն տեղի տալու եւ ընդունելու, չեմ գիտեր թէ, ինչպէս կրնաս արգելել ինծի, որ ասոնց համեմատ շգործեմ: Ակայ կը կաշեմ աշխարհքիս արամարանները, թէ կըր-

հան արդեօք ուրանալ աս հետեւութիւնն, մէյ մը մտածելու ազատութեան սկիզբն ընդունելէն եւպը:

Ահաւասիկ զօրաւոր օրինակ մը, որ ըսածնիս փորձով կը ցուցընէ: Բողոքականները՝ կրօնական նիւթերու մէջ մտածելու ազատութիւնը հրատարակեցին. արդ՝ ասոր հետեւութիւնն ինչ եղաւ: Հարկ եղաւ իրենց ազատութիւն տալու ամէն տեսակ այլանդակութեանց եւ անօրէնութեանց կրօնական պաշտաման մէջ: Այսպէս Մորմոն ազանդաւորը զԱստուած պատուելու համար մէկանց տասնուհինդ կանանցը հետ կ'իյնայ կ'ելլէ: Այսպէս քուաքեր կամ Երերական աղանդաւորը նոյն վախճանաւ կը հաշէ, կամ կը ցատկատէ: կամ կը կաքաւէ մինչուկ որ մարի իյնայ: Այսպէս Մէթատիսոր գիշերային ակումբներու մէջ սպասելով՝ որ դոդն ու սարսուար գայ, եւ հոգին վերանորոգէ, ամէն տեսակ մարմնոյ գարշութիւններուն մէջ կը թարթափի: Այսպէս նաև քաղաքականութեան մէջ մտածութեան ազատութիւն հրատարակելու բլաս, հարկ է հետեւապէս, որ ազատութիւն շնորհես ամէն յեղափոխութիւններու. Եթէ հրատարակես փիլառփայութեան մէջ, հարկ է որ նոյնպէս ազատութիւն շնորհես նաև մասցածին ինքնահնար երջանկութիւններուն, ինչպէս որ շափազանցները կը մտածեն. մինչեւ նաև Սէն-Միմոններու, Ֆուրիէններու, Օվէններու եւ նմաններուն պէտք է շնորհես: Ասկիզբն ասանկով, ինչպէս ամէն մարդ կը տեսնէ, ամէն անկարգութեանց եւ շարութեանց բնական հիմք կ'ըլլայ: Աւրեմն սուտ եւ ամենասուտ է, որ մտածութիւնն ազատ է ան մտօք, ինչպէս հասարակօրէն կ'իմանան սյնչափ նոյն սկիզբը բարձրացնազները: Ընդ հակառակն՝ բարզյական պարտաւորութիւնը զմեզ կը սորիպէ ուղիղ մտածելու, որովհետեւ ասանկ կը պահանջնեն ճշմարտութեան, կարգի, արդարութեան պատճառները, Աստուծոյ իրաւունքները զմեզ կը պարտաւորին իր խօսքին հաւատալու, երբ խօսելու կը հաճի. եւ կը սարիպէ հարկը, որ ունինք՝ կարգէ ու բարզյական բարութենէ դուրս չելլու:

Գ. Արդ եթէ ծանրապէս ապօրինաւոր եւ արգելուած է մտածելն ինչ որ կ'ուզենիք, կրնայ արդեօք իրաւացի բլաս մէկալ աշտանինը, ըսելը՝ ան ունի բան, որ իւ հրաժանէ: կամ թէ ըսենք, սուզյզ է արգեօք, թէ ունինք իրաւունք հրատարակելու մեր ամէն մտածութիւնները, այնպէս՝ որ ոչ ոք կարող ըլլայ զանոնք արգելել: Աւրիշ ատեն կը խօսիմ սպազրութեան ազատութեան վրայ, հոս տեղս ընդհանրապէս միայն այսշափ կը զրուցեմ, որ ամէն բան ըսելու ազատութիւնը շատ աւելի անօրէն ամբարիչու է, քան թէ ամէն բան մտածելու ազատութիւնը: Ասիկայ աղէկ ըմբռնելու համար շատ մեծ խօրհրդածութիւններ հարկաւոր չեն: Կախ կը պարունակէ այն ամէն շարութիւնները, որ յառաջ կու դան

ամէն բուն ազատորեն մտածելէն, եւ երկրարդ՝ վրան կ'աւել-նայ գայթակղութիւնը որ կը արուի՛ ուրիշն ճշմարտութեան եւ արդարութեան զգածմունքներն եղեանելով, որով անիկայ ալ ստութեան եւ անօրէնութեան մէջ կը գլորի:

Եւ եթէ նաև վտանգ մ'ալ ըլլար խօսքով ուրիշ մոլորեցընելու, այսու ամենայնիւ երեք օրինաւոր չէ արդարութեան, առաջինութեան, եւ ճշմարտութեան դէմ մարդկան մէջ խօսիլը, ինչու որ նոյն իսկ այնպիսի եղանակաւ խօսիլն արդէն ինք իրմէ յանցանք է: Աշխարհքիս վրայ ոչ ոք պէտք է խօսի ան բանը, որ կը կարծէ թէ ուղիղ շիմուծեր: Բաց ասկից գժրախտութեամբ կենդանի խօսքը, ամենէն ազդու միջոցն է ուրիշը մոլորեցընելու: Ուրեմն ինչպէս աներեսութեամբ կրնան խօսքի ազատութիւնն ալ հրատարակել:

Ուզենք՝ չուզենք, մարդկանց մեծ մասը բաւական չէ եւ շիկրնար ալ ըլլալ՝ ինք իրմէ իմանալու ճշմարիտն այնպիսի նիւթերու մէջ, որ հասարակաց ըմբռնմանէ քիչ մը վեր են, մէյ մ'որ շատերուն ըմբռնումը կամ ուսումը կը պակսի, եւ երկրարդ՝ շատերն ալ կարող չեն ըստ պատշաճի այնպիսի բաներու զբաղիլ: Ուստի եւ միշտ ճշմարիտ է, թէ շատերը վտանգի մէջ են սուտը՝ ճշմարտի եւ առերեւոյթն իրի տեղ ըմբռնելու: Իսկ խօսքը մեծ եւ զարմանալի ազգեցութիւն մ'ունի, որպիսի եւ իցէ խարեւական իմաստակութիւն մը գունաւորելու, եւ հաւանական, հաւատալի եւ երբեմն զրեթէ ճշմարիտ ցուցընելու ան բանը, որ անհաւանական, անհաւատալի, եւ ամենեւին ճշմարտութենէ հեռու է: Եւ եթէ իմաստուններն ալ միշտ չեն կրնար զգոյշ կենալ այնպիսի խարեւոյթիւններէ, ինչպէս ուրեմն ոգեանները կարող պիտ' որ ըլլան իրենք զիրենք խարեւոյթնենէ պահելու: Աս ասանկ ըլլալով ամէն բան ազատ խօսելու իրաւունքը պահհանջեն ու հրատարակելը՝ ուրիշ բան չէ, բայց եթէ ուրիշը խարելու եւ մոլորեցընելու իրաւունք մը պահանջել ու հրատարակել: Հոս՝ միջին ճամբայ չկայ, կամ պէտք է ուրանալ որ այսպիսի ազատութեամբ խօսելով ուրիշը շիմոլորիր, եւ կամ պէտք է հաստատել թէ ուրիշը խարելու իրաւունք արուած է: Ահաւասիկ երկու գեղեցիկ դրութիւններ, որ ցուցման կը կարօտին. բայց՝ ցորչափ ցուցուած չեն, եւ չեն կրնար ալ ցուցուիլ. մեզի օրինաւոր պէտք է ըլլայ, ասիկա իրեւ անիրաւ ու ամօթալից մերժել:

Դ. Ուրիշ ազատութիւն մըն է պաշտոնաւութեան համար, որն որ վերիններէն շատ վար շիմար, եւ որուն այնչափ հառաջանքով կը բազման: Ասիկայ առջիններէն հետեւութիւն մըն է, բայց սոսկալի շարագուշակ եւ մեծապէս վտանգաւոր հետեւութիւն մը: Պաշտաման ազատութիւն բաելով ինչ կ'իմանան, որուն որ այնչափ ետեւէն ինկած են: Ազատութիւն գաւանելու ան կրօնը, որ իրենց աղէկ կու գայ, կամ

նաեւ ամենեւին կրօն մը շդաւանելու, և թէ ասանկ իրենց հա-
ճյական է: Կ'ուզեն որ աս ազատութեան զօրութեամբը,
օրենքները կրօնական բաներու մէջ ամենեւին շխառնուին, եւ
ոչ ալ հոգ ու փոյթ ունենան առանձնականաց վրայ աս նիւ-
թիս մէջ:

Արդ՝ աս ազատութեան պյլանդակութիւնն ու յան-
շաւորութիւնը ցուցընելու համար բաւական է զանիկայ խառ-
նաշփոթ ու երկդիմի բառերէն մերկացընել, եւ ուրիշ յա-
տուկ բառերով իր նշանակութիւնը յստակ ու պայծառ ցու-
ցընել: Պաշտաման ազատութիւնը ուղղափառ երկիրներու
մէջ՝ մզկիժներ, սինակոկաներ, փակուններ շինելու, կուռքեր
կանգնելու, արեգական, լուսնոյ, հրոյ, սողուններու, օձերու,
եւ ամէն գարշելի անասուններու խորաններ ընծայելու իրաւ-
ունքն է, եւ ասիկայ ալ մի միայն եւ ճշմարիտ Աստուծոյ եկե-
զեցւոյ քով, եւ մեր քրկին Յիսուսի Քրիստոսի խորանին դի-
մացը: Ահաւասիկ ինչ է պաշտաման ազատութիւնը:

Եւ մէկն ալ շըսէ ինձի թէ, ես բանը գէշի կը տանիմ,
եւ թէ պաշտաման ազատութիւն ուղղողները, մինակ Եկեղեցւոյ
պահանջման ազատ ըլլալ կ'ուզեն: Ինչու որ պաշտաման
ազատութիւնն ի վերացեալն ստուգիւ ան ամէն մոլորութիւն-
ները կը նշանակէ. իսկ ի թանձրացեալն աւելի եւս շարագոյն է,
մինչեւ անասունածութիւն հրատարակելու կը տանի, որն որ
կռապաշտութենէ շատ աւելի գէշ է, որովհետեւ՝ եթէ կռա-
պաշտութիւնն կը մոլորի աստուածութիւնը հօն գնելով, ուր
որ չէ, անասունածութիւնը զանիկայ բոլորովին շինանշար:
Արդ՝ առանց աս դարուս լուսաւորութեանը, կրնայինը երբեք
հաւատաւ, որ քրիստոնէից մէջ ան աստիճանի պիտ' որ համնին
մարդիկ, որ սյսպիսի ազատութիւն մը հիմնելու հրատարակե-
լու համար պատճառներ փնտռեն. քաղաքականութիւնը, փի-
լիստիկայութիւնը, զրեթէ, նաեւ Աստուածաբանութիւնը յա-
ռաջ բերեն, որպէս զի ցուցընեն թէ մարդիկ սուրբ իրաւունք
մը ստացեր են զՅիսուս Քրիստոս մերժելու, ուրանալու, եւ ա-
նոր աւելը Մէհմէտի, Պուտուայի, Շակիկայի, Կոնֆուկիոսի
դիմելու, իրենց տաճարներ, արձաններ կանգնելու, զոհեր զո-
հելու, խոնկ մատուցանելու: Աս ասանկ է: Կը խօսին՝ կ'եր-
գեն՝ ամէն ճամբառվ ու ոճով՝ ըսածնին հասկըցողներն ալ
չհասկըցողներն ալ, թէ պաշտամանց ազատութիւնը մեր դա-
րձն յաղթանակն է:

Լսենք ուրեմն ան խորունկ պատճառները, որ դուած են,
աս իրաւունքը հաստատելու: Կրօնը պարտք մըն է, կ'ըսեն, որ
ունի իւրաքանչիւր որ աստուածութեան նկատմամբ. ուրեմն
իւրաքանչիւրոց առանձին՝ կ'իյնայ ասոր վրայ մտածելը: Ահաւա-
սիկ իրենց առաջին ապատանը: Պարտք մը որ իւրաքանչիւրը
ունին: Եւ մինակ իւրաքանչիւրը: Ասիկա ամենասուտ է, ինչու
որ թէպէտեւ կրօնը նաեւ իւրաքանչիւրոց պարտքն է, այսու-

ամենայնիւ բոլոր եւ բովանդակ ընկերութեան ալ պարտքն է : Աստուած մինակ առանձին առանձին մարդկան տէրը չէ, հապա ընկերութեան ալ գերագոյն տէր ու արարիչն է . շիկրնար ուրեմն չունենալ պաշտօն մը, որ իրեն բովանդակ ընկերութեան անուամբը կ'ընծայուի, եւ որուն որ ամբողջ ընկերութիւնը մասնակից կ'ըլլայ: Աս ճշմարտութիւնն ուրանալը, դատապարակել մըն է ան բանը, զօրն որ երկրիս ամենէն բիրու վայրենի ազգերն իրենց օրինակաւը հաստատեցին, եւ ասոնք ամենքն ալ միշտ ընկերական պաշտօն մը կը դաւանէին:

Բայց գոնէ՛ ան մասին մէջ, որ մինակ առանձնականաց պարտքին կը վերաբերի՝ ընկերութիւնը խառնուելու ինչ իրաւունք ունի: Հոս ալ զանազանելու շատ բան կայ: Թէ որ ընկերութեան մը համար կը խօսին, որ կամ հեթանոսական է, կամ այլակրօն, որն որ ոչ ճշմարտութիւնը անսխալտապէս ստացած է, եւ ոչ ալ ունի մէկը որ իրեն նոյն ճշմարտութիւնը հեղինակութեամբ սորվեցընէ, ան ատեն ուրիշ իրաւունք մը չունի ընկերութիւնը, բայց եթէ մերժելու ան բանը, որ յայտնապէս նոյն իսկ բնութեան օրէնքներուն կը հակառակի: Իսկ եթէ կը խօսին ուղղափառ ընկերութեան մը համար, որն որ անսխալտապէս ստացած է ճշմարտութիւնը, վասնզի իր ծոցը կը կրէ անոր անսխալ վարդապետութիւնը, բաները շատ տարրեր են: Աս ընկերութիւնը շիկրնար մտնել, ինչպէս հիմայ կը զբցուի, խղճմտանքի նուիրական տաճարը, եւ ոչ ինչք իրմէ տրամադրել, թէ ինչ պէտք է ընել, ու ինչ պէտք չէ ընել պաշտաման մէջ. ինչու որ՝ սյապիսի գործողութիւն մը ըստ ինքեան անոր կը վերաբերի, որն որ իշխանութիւն առած է անսխալ սահմանելու ինչ որ ճշմարիտ եւ ինչ որ բարի է: Բայց երբ որ աս ընկերութիւնն արդէն ճանշցած է ճշմարիտ վարդապետութիւնը, որուն ուսուցիչն է Եկեղեցին, ալ անկից ետքը թէ պարտք եւ թէ իրաւունք ունի արտօքուսա պաշտպանելու այս ճշմարտութեան գանձը, որ ստացեր է իր պաշտաման մէջ:

Իրաւունք ունի, վասն զի նոյնը կու ասյ իրեն անսխալապէս ճանշցած ճշմարտութիւնը, եւ աշխարհքիս վրայ ճշմարտութեան իրաւունքէն մեծ չկայ: Պարտք ունի, վասն զի՞ որշափ որ կրնայ, պէտք է ապահովցընէ թէ ժողովրդոց եւ թէ առանձնականաց գերագոյն բարիքը, որ է անտարակոյս պատուել զլոտուած ըստ պատշաճի: Եւ եթէ աս ճշմարիտ պաշտամունքը՝ միանգամայն մի միայն պաշտամունքն է երկրի մը, ժողովրդեան մը, ազգի մը մէջ, եւս առաւել պէտք է որ պաշտամանէ, որովհետեւ առանձնականաց ամեն մէկուն հոգեւոր եւ յաւիտենական բարիքն ըլլալէն զատ, նաեւ բովանդակ ընկերութեանն ալ ժամանակաւոր եւ ամենամեծ բարիքն է, միութիւնն ու մարանութիւնը բորբոքելով, որն որ աս երկրիս վրայ ամեն բարիքներէն տեղի բազմալի է: Ուրեմն շիկրնար հրատարակուիլ պաշտաման ազտառութիւնը, վասն զի՞ կրօնը մինակ

առ անձնականաց դործքը չէ, եւ ով որ իշխանութիւն ունի կրնայ առանձնականաց գործքերուն մէջ մտնել:

Արդ՝ այս ամենայն խոտլիայի մերձեցընելով, ուր որ Աստուծոյ ողորմութեամբ մի միայն ուզգուփառ պաշտամունքը կը տիրէ, ով է որ շիտեաներ, թէ որպիսի այլանդակութիւն եւ անօրէնութիւն է առ երկրին մէջ պաշտամանց ազատութիւն հրատարակելը: Ասիկայ ուրիշ բան չէ, բայց եթէ ճշմարտութիւնն ստացողի մ'ըսել, թէ իրաւունք ունի մոլորութիւնը դաւանելու, իր եղբարը հետ սիրով միացեալ մարդու մ'ըսել, թէ իրաւունք ունի թշնամի ըլլալու. անսրիալ վարդապետ մ'իրեն առաջնորդ ունեցողի ըսել, թէ իրաւունք ունի ինք զինքը մատնչի ձեռքը տալու: Իսկ ըսածնին, թէ իշխանութիւնը պարուք չունի պաշտաման միութեանը երաշխաւոր ըլլալու, ուրիշ բան ըսել չէ, եթէ ոչ կարդ ու կանոն պահպանելու համար դրուած իշխանութիւնը պարտաւոր չէ նոյնը պահպանելու, թէ հասարակաց բարիքը յառաջացընելու համար հաստատուած իշխանութիւնը պարտաւորութիւն չունի նոյնը յառաջացընելու, թէ սկիզբը, որն որ, որշափ կարելի է, ամէն անդամները մէկ մէկու հետ պիտ' որ հաշտեցընէ, ոչ միաւթիւն եւ ոչ միարանութիւն պէտք է յառաջ բերէ, վերջապէս՝ ասիկայ ամէն աեսակ՝ իրարմէ բաժնուած, իրարու բոլորովին հակառակ բաները մէկ տեղ իրանել՝ դիզել է: Ահաւասիկ ուր կը տանի պաշտաման ազատութեան փիլիսոփայութիւնը:

Մինակ մէկ գէպքի մէջ նոյն խօսքը կրնայ ներուիլ-եւ ան ատենը մինակ, երբ որ գժրախտութեամբ ընկերութիւնը իր մէջը բաժնուած է, եւ երբ որ ճշմարտութիւնը դաւանողներուն հետ մէկուղ մոլորելոց բազմութիւն մը կը բնակի: Ան ատենը կրնայ սուսպուիլ այն գէպքը թէ, մեծագոյն շարիքէ մը փախչելու համար հարկաւոր է հանդուրժողութիւն: Բայց ամէն մարդ կը տեսնէ որ աս հանդուրժողութիւնը բարեյաջող եւ ընկերութեան բախտաւոր վիճակ մը չէ, հապա գժրախտութիւն մը, որն որ մեծագոյն շարիք մը հեռացընելու համար միայն ընդունելի եւ տանելի է:

Ի նպաստ պաշտամունքներու ազատութեան: Ուրիշ պատճառ մ'ալ յառաջ կը բերեն: Աւր որ ամէն պաշտամունք ազատ էն, կ'ըսեն, հան ամէն մարդ ազատ է ուզած պաշտամունքն ընդունելու եւ այսպէս աւելի կատարեալ կ'ըլլայ պաշտամունքը: Բայց աս ալ նորանշան բան մը՝ այլանդակութիւն մըն է: Ինչու որ՝ շատերուն մէջն ընտրելը պաշտաման կատարելութիւն մը չէ, մանաւանդ թէ պակառութիւն մըն է նոյնը շատերուն կարգի մէջ խոթել ուզելը: Եթէ երկրի մը մէջ, ուր ընդհանրապէս արդարութիւն կը տիրէ, գտնուի մէկը, որ խարեւութիւն եւ աւազակութիւն ուզէ խոթել, որպէս զի մարդիկ, աւելի եւս ցուցընեն իրենց ուշին առ արդա-

բութին, եւ առելութիւնը, որ ունին արին թափելու, կարծէս թէ ասով աղէկ եւ պատշաճ բան մ'ըրած կ'ըլայ: Մէկ ընտանեաց մէջ, ուր կը ծաղկի փոփոխակի ուր եւ առ ձնողս հպատակութիւն, կը սերմանէնիք դուն անմիաբանութիւն եւ անհնազանգութիւն, որպէս զի աւելի աղէկ տեսնուի իրենց հաստատութիւնը բարի տրամադրութեանց մէջ, եւ իրենց հակառակութիւնն անկարգութեան սկզբունքներու դէմ: Եւ ով է, որ անմեզ հարսն անառակներու խմբի մէջ կը ձգէ, որպէս զի այսպիսի առթի մէջ աւելի եւս իր պարկեշտութիւնը ցուցընէ: Այսպէս ալ՝ ով կ'ուզէ վառնդի մէջ ձգել իր հաւատքը, իր կրօնքը, որ այնչափ մեծագին բարիք մըն է: Վասնգի մէջ միայն դնելը արդէն ծանր յանցանք է: Բայց որպիսի յանցանք պէտք է համարուիլ, երբ որ այսպիսի փորձի մը տակ կը ձգուի, ինչպէս է պաշտամանց զանազանութիւնը, ժաղովրդոց աղիտութիւնն ու կիրքերն ալ զիտնալով:

Ե. Մէծագոյն երեւոյթ մ'ունի ան՝ ոմանց ըսածը, թէ պաշտամանց ազատութիւնն երբեմն ուղղափառներն իսկ կը պահանջին այլակրօններու երկիրներուն մէջ. ուստի՝ Երեւոյթ մ'ունի անը անը և ըստիւն. իւր Երեւոյթ մ'ունի անը զշուն, հորի և սորին, որ շրտնըն, Երեւոյթ մ'ունի անը անը զին ինուր Յեւ+ բերել: Աս գժուարութիւնն երեւոյթ մ'ունենալով ոմանք կը կարծէն, թէ առանց պատասխանուոյ է. բայց կը խարուին, ինչու որ առջններէն աւելի ճշմարտութիւն մը չունի:

Նախ առաջին զիտցիր որ, նաեւ ուղղափառներուն իրաւամբ խնդրած բաները, խնդրած ըլլալուն համար, ըստ ինքեան բացարձակ բարիք մը չէ, հապա համեմատական բարիք են չարեաց քով դնելով, որմէ կ'ուզեն ազատիլ: Նաւով հանապարհորդներուն բարիք մը չէ իրենց վաճառքը ծով թափելը, բայց իրենք առջին աղալողները կ'ըլան որ թափուին, երբ որ նաւուն թէ թէ նաւալը մի միայն միջոցն է իրենց կեանքը նաւարեկութենէ ազատելու: Այսպէս ուղղափառք քանի մը երկիրներու մէջ ուսման ազատութիւն, խօսքի ազատութիւն, ապադրութեան ազատութիւն կը ինդրէն, չէ թէ առ ամէն ազատութիւններն ըստ ինքեան բարիք են, հապա՝ նոյն երկիրներուն մէջ ուսմունքը, խօսքը, եւ ապազութիւնը բոլորովին այլակրօններուն ձեռքն եւ մոլորութեան ծառայութեան մէջ ըլլալուն համար ըստ մասին բարիք մըն է կարողութիւն ունենալը ճշմարտութեան քանի մը ճառագայթները ցուցընելու: Արդ՝ ասոր նման է պաշտամանց ազատութեան համար եղածն ալ:

Եթէ Շուէտի, Տանիմարբայի, կամ Անգլիայի վրայ է խօսքդ, ուր որ ուղղափառաց ազատութիւն տրուելէն յառաջ, ամենայն ուղղափառական ճշմարտութիւնները մերժուած էին,

հան պաշտամանց ազատութիւնը բարիք մըն է, եւ կրնոց ուղուիլ բայց եթէ իրն ըստ ինքեան եւ բացարձակապէս մտածելու ըլլաս, ինչպէս նաւով ճանապարհորդին բարիք մըն է վաճառքները ծովը նետելու չհարկադրիլը, առանկ ալ պաշտաման նկատմամբ բաղձալի է, որ ճշմարիտ պաշտօնը միայն իր ազատութիւնը վայելէ:

Եւ ոչ ալ ասկից կը հետեւի ան իրենց վախը թէ, ուղղափառներն այլակրօն պաշտամունքը մերժելու ըլլան, այլակրօններն ալ ուղղափառ պաշտամունքը մերժելու իրաւունք կ'ունենան: Չի հետեւիր երկու պատճառի համար: Նախ որ բողոքականներուն վրայ խօսելով, նոյն իսկ իրենց սկզբունքները կը ինդրեն, որ հանդուրժեն տանին նաեւ ուղղափառութիւնը, ասոր ներհակ ուղղափառաց սկզբունքներն ասիկայ իրենց կ'արգելեն: Ի՞նչ է բողոքականներուն մեծ կանոնը դաւանանքի նկատմամբ: Առւրբ Գիրը՝ ամէն մէկուն առանձնական մտացը համաձայն մեկնուած: Արդ՝ եթէ քրիստոնեայ մը սուրբ Գիրըն իր առանձնական մտացը համաձայն մեկնելով համոզուելու ըլլայ, թէ բոլորովին պէտք է ինք զինքն Եկեղեցւոյ հպատակել (որ է ըսել, ինք զինքն ուղղափառ խօստովանիլ) ի՞նչ իրաւամբ բողոքական իշխանութիւնն ասիկայ պիտ'որ զւանայ որ իր սկզբանցն այնպէս համաձայն է: Կարդացի, տեղեկացայ, խորունկ մտածեցի՝ քննեցի Ս. Գիրը, եւ յայտնի տեսայ որ նոյն Ս. Գրբին մէջ Պետրոսի գլխաւորութիւնը հաստատուած է, եւ անոր վրայ ալ հիմնուած է Եկեղեցւոյ անսխալութիւնը. Հոգին սուրբ զիս լուսաւորեց Աստուածաշունչին խօսքերն իմանալու, եւ կատարելապէս կը տեսնեմ, թէ չեմ կրնար փրկուիլ եթէ ուղղափառ Եկեղեցւոյ հազորդութեան մէջ չեմ դտնուիր, ինչպէս բողոքական իշխանութիւնը կրնայ ինծի այս անցքն արգելել, երբ որ նոյն իսկ բողոքականութիւնը կը պատռիրէ, որ ես ինք իրմէս պէտք է Ս. Գիրը կարդամ, եւ ան իմաստին վրայ հաստատութեամբ մնամ, որն որ ես կը հանեմ, եւ մնամ այն լուսաւորութեան վրայ, որն որ Հոգին սուրբ ինծի կու տայ: Բողոքականութեան իր հետեւողներուն չնորհած ազատութիւնն այնպէս անսահման է որ նաեւ մինչեւ ուղղափառութիւնը հանդուրժելու ալ պէտք է տարածի. ուստի ուղղափառութիւնն արգելելը յայտնի հակառակախօսութիւն մըն է իրենց կողմանէ: Ասոր ներհակ՝ ուղղափառութիւնն իր սկզբանց համաձայն կը դորձէ, երբ ուրիշ ամէն պաշտամունքները կ'արգելէ. եւ որովհետեւ ճշմարտութիւնն Եկեղեցւոյ հպատակներուն միայն հայրենական ժառանգութիւնը կը դնէ, այսպէս չիկրնար հանդուրժել նոյն իշխանութեան չհպատակողը:

Բայց բողոքական վարդապետութեան սկզբանց մէջ այսպիսի յայտնի պատճառ մ'ալ եղած ըըլլար, միթէ ուղղափառները պէտք էին հանդուրժել ուրիշ պաշտամունքնե-

րը : որպէս զի՞ իրենք ալ փոխառնակաւ հանգութելի ըլլան : Աչ Երբեք : Մինակ ճշմարտութիւնը (բացայսպա զբուցենք) իրաւունք ունի ազատ ըլլալու , եւ աս իրաւունքն ի յաւիտեան շիպատշաճիր մօլորութեան : Առողջարար խոտերը ծախելու հրաման տալու համար , հարկ է որ ժմունաւորներն ալ ծախուելու հաւանութիւն տրուի : Մարդկանց դաշնք դնելու , փոփխութիւններ ընելու իշխանութիւն տալու համար , հարկ է որ խարեւութիւն եւ նենգութիւն ընելու ալ հրաման տրուի : Որպէս զի՞ մարդիկ ազատ ըլլան իրենք զիրենք պաշտպանելու , ամենուն ալ սպաննելու ազատութիւն տալու է : Ի՞նչ այլանգակութիւններ են ասոնք : Ասոնցմէ քիչ այլանդակութիւն չէ ըսելը . թէ ազատութիւն տալու է այն ամէն ստութեանց եւ բարրաջանքներու , որ ըսին ու հնարեցին Հենրիկոս , կալվին , Լուտեր , քուեքերները , մեժոտիսթները եւ այլն . մանաւանդթէ ազատութիւն տալու է նաև նրամաններուն աղտեղութեանցը , որպէս զի՞ ազատութիւն ունենայ Յիսուսի քրիստոսի հաւատքն եւ Սուրբ Եկեղեցւոյ վարդապետութիւնը : Մինակ ճշմարտութիւնն իրաւունք ունի տարածուելու , յառաջանալու , պահպանուելու , եւ Երբեք այսպիսի իրաւունք մը շիկրնար արուել ստութեան եւ մալորութեան :

Պատասխան կու տան թէ բողոքականները հաստը որ ճշմարտութիւնն իրենց կողմն է , մեր սկզբունքներն իրենց աղանդին եւ ուղղափառութեան գէմ կը դարձընեն : Գիտեմ , որ ասանկ կ'ընեն . բայց դիտեմ նաև որ անպատճառ կը դորձէն , եւ գէշ կ'ընեն : Ինչու որ՝ մէկդի ձգելով վերը յիշուած պատճառը , որ իրենց կ'արգելէ ուղղափառութիւնը մերժելու , միթէ բաւական է ճշմարտութիւնն իր կողմն ունենալու մինակ հաստրուց ուղղափառ կրօնն արտաքսելու համար : Եթէ ճշմարտութիւնը ստացած ըլլալնին հաստրուց բաւական է , ան ատենք պէտք է արդարացընելամէն կռապաշտները , մահմատականները , որ քրիստոնեանները հալածեցին ու մինչեւ հիմայ կը հալածեն : Դարձեալ պէտք է խոստովանիլ թէ իրաւունք ունեցան ամէն հռոմայեցի կայսրները՝ Երեք ամրող դար միլիոնաւոր հաւատացեալներ սպաննելու , որովհեաեւ իրենք ալ կը հաստրուց թէ ճշմարտութիւնը ստացեր են : Ստուգիւ չեմ կարծեր որ՝ մէկը դեռ համարձակի կռապաշտները , սուրբ մարտիրոսներուն դաշիճները ջատագովելու :

Այսու ամենայնիւ անոնք կը հաւատային թէ ճշմարտութիւնը ստացեր են : Այս , ասանկ կը հաւատային , կ'ըսէս , եւ դարձեալ կը զըսւցես . բայց ահաւատիկ աս է իրենց մէծ անիրաւութիւնը : Այսպէս ալ կը հաւատային նէ . պէտք չեն հաւատալ , ինչու որ՝ այն փաստերն ու պատճառները որ քրիստոնեանները յառաջ կը բերէին իրենց հաւատորին վրայ , այնպէս յայտնի ու պայծառ էին , որ ամենեւին բաւական էին խելքերնին վրանին եղող մարդիկը քրիստոնէութեան հաւա-

նեցընելու, եւ հետեւապէս զիրենք մոլորութենէ լուսաւորելու, եւ քրիստոնեաները հալածելէն դադրեցընելու։ Ասկից ամենեւին յայտնի կ'երեւայ թէ, բաւական չէ ճշմարտութիւնն իրենց կողմն ունենալու հաւարտէց պաշտամունք մը արգելելու, կամ շարագոյն եւս հալածելու, երբ որ այն իրենց հաւատքը բանաւոր հիմ չունի։

Այսպէս է բոլորովին մեր գէպքն ալ։ Բողոքականները կը հաւատան թէ ճշմարտութիւնն իրենց կողմն է, ուստի կ'արգելուն ուղղափառաց պաշտամունքը, ասանկ ընելովին նոյն անիրաւութիւնը կ'ընեն, որուն մէջ ինկած են բողոքական մասով։ Ինչպէս որ կռապաշտ հալածիչներուն յանցաւորութիւնը այն ամէն պատճառներէն յառաջ կու գայ, որոնցմով որ կռապաշտութեան ստութիւնն եւ քրիստոնէութեան ճշմարտութիւնը կը ցուցուի, ասանկ ալ բողոքականաց չհանդուրժութիւնը յանցաւոր կ'ըլլայ այն ամէն պատճառներէն, որոնցմով որ բողոքականութիւնը սուտ՝ եւ ուղղափառութիւնը ճշմարիտ կը ցուցուի։

Մ'ըսեր ուրեմն, թէ իրենք չեն գիտեր մոլորութեան մէջ ըլլալին, ինչու որ՝ չպիտնալին իրենց յանցանքն է, երբ Եկեղեցին այնպիսի լուսով կը փայլէ, որ կարելի չէ անծանօթ մալը։ Եւ եթէ պատահելու ըլլայ որ մթութիւնն ումանց վրայ ստուգիւ ակամայ ըլլայ, եւ իրենք, ինչպէս կ'ըսուի, ի բարի հաւատա ըլլան, ան ատենը՝ եթէ կրնան արդարանալնէ ուղղափառութիւնը չգրկելնուն համար, երբեք չեն կրնար արդարանալ իրենց՝ ուղղափառաց գէմ՝ անհանդուրժութեանը համար, եւ ասիկայ երկու պատճառի համար։ Կախանոր համար՝ որ իրենց սկզբանցը համաձայն՝ բողոքականը պարտաւոր է ամէն մարդ իր առանձնական գդածմանն ուստի եւ կրօնի ընտրութեանը թող տալու եւ երկրորդ՝ անոր համար՝ որ ինք, ուղղափառներն ալ փրկութեան ճամրուն մէջ դնելով, ամենեւին առիմի շունի զանոնք տանելու եւ հալածելու։ Իսկ ուղղափառն ասանկ շիկրնար ընել, ինչու որ՝ իր սկզբանցը զօրութեամբը կը դաւանի, թէ մինակ ուղղափառութիւնն է կրօնի մէջ ճշմարտութիւնը, եւ բարի հաւատոյ գէպքն ի բաց առնելով, առանց ասոր փրկութիւն չկայ։ Ուստի շիկրնար պաշտաման ազատութիւն խնդրել, առանց ուրացութեան ներգործութիւն մ'ընելու։ Օրինաւոր կ'ըլլայ նոյնին թոյլտուութիւնը մինակ ան գէպքին մէջ ուր որ մոլորելոց բազմութիւնը զանիկայ հարկաւոր եւ անհրաժեշտ կ'ընէ։ Աս ամէն բաներէն կը հետեւի պաշտամանց փոփոխակի ազատութիւնը պաշտպանողներուն արուելու պատասխանը։ Ան ատենը կրնայ ուղղափառներէն պահանջուիլ, որ ներսողամբու ըլլան ամէն պաշտամանց, երբ որ ուղղափառութիւնն անկարող կ'ըլլայ իր պատճառները ցուցընելու, որոնցմով՝ ամէն աղանդներէն վեր ու յայտնապէս հաւատալի է։ Երբ որ նորու-

գուման սկզբունքներն ալ նոյն կ'ըլլան ուղղափառ Եկեղեց-
ւոյ սկզբանցը հետ. երբ որ մարդ ալ պարտաւորութիւն
չունենար առաքինութեան ետեւէն երթալու : Ան ատենը
միայն արդար է որ ուղղափառութիւնը պաշտաման ազատու-
թիւն խնդրէ, եւ բողոքականները նոյնն իրեն չնորհեն ա-
ռանց փոփոխակի հաւանութիւն մ'առնելու :

Գ Լ Ա Խ Խ Ե .

Նոյն նիւթը կը շարունակուի:

Ա. Յիսուս Քրիստոս աղասութեան հերձ դրաւ: — Բ. Աւետարանը
գերութիւնը նույն:

Նախընթաց գլխոյն մէջ խայտառակուած իմաստակու-
թիւնները հաստատելու համար, մեր օրերը սովորութիւն
մ'եղած է քանի մը ձեռնարկութիւն յառաջ բերել, որն որ
որչափ սուս է, այնչափ ալ հայհոյութիւն է, այս նիքն թէ
նիքն Յիսուս Քրիստոս քաղաքական ազատութեան հիմնադիրն
եղած է, եւ թէ նիքն իսկ մարդկան հրատարակած է, որ
Աւետարանն ուրիշ բան չէ բայց եթէ ազատութեան օրինաց
մատեանը: Աս հայհոյութիւնը, որուն հնարազն եղաւ ողոր-
մելի Լամբնէն եւ յառաջ տանողը՝ արիւնըռուցա Մածծինին,
ուրիշ ատեններ ուղղափառութեան հոգւոյ անեծքը կ'ընդու-
նէր: բայց հիմնակուան ժամանակս ամենէն զգուելի մոլորու-
թիւնն ալ ունեց առջեւը հաճոյական բան մը կ'երեւայ, ա-
նոր համար հարկ է որ վրան քանի մը խօսք զրուցենք:

Ա. Կախ եւ յառաջ խնդիրը պայծառացընելու է: Ազա-
տութիւնը՝ նիք իրմէ բարի բան է թէ չար: Ազատութիւնն ու-
ղիղ մորով առնելով բարիք եւ մեծ բարիք մըն է, պարզեւ մըն
է, որ Աստուած մարդկան ըրած է, հետեւութիւն մըն է բանաւ-
որութեան, որ Աստուած մեր ճակտին վրայ դրոշմած է, կամքեր-
նուս ամենէն ազնուական գործողութիւնն է, որով ինք զմեզ
զարդարեց: Մարդկան աս պարզեւն ըրած ատենը Աստուածոյ
միտքն բնչէ եր: Ուրիշ մոտք մը չէր կրնար ունենալ, բայց
եթէ ինչ որ իր իմաստութեանը համաձայն եր: Ուզեց որ
աս մեզի շնորհած կամքովը բարին ընարենք եւ շարէն ետ կե-
նանք, եւ այսպէս թէ մէկն եւ թէ մէկալը մեզի արդիւնք
սեպուի, եւ մենք՝ բնութեան մզմամբը միայն գործող անա-
ռուներէն որոշուելով մեզի տէր ըլլանք: Արդ՝ մեզի աս ազա-
տութեան պարզեւը տալովը՝ կրնայ զմեզ օրէնքներուն պահ-
պանութենէն ազատած ըլլալ: Ասիկայ անլուր այլանդակու-
թիւն պիտ'որ ըլլար: Ինչու որ՝ Աստուած նոյն իսկ սրբու-
թիւն, արդարութիւն, բարութիւն, իմաստութիւն, անհա-
սանելի մարդութիւն ըլլալով, չիկրնար շատել այն ամեն բան,

որ անիրաւութիւն, անմաքրութիւն, անպարկելու և մեղանշական է: Եւ եթէ ի հարկէ՝ իր անսահման կատարելութեամբ կ'առէ այսպիսի բաները, ուրեմն իր արարածներէն մէկու մըն ալ շիկրնար թոյլ տալ որ ասոնց մէջ զեղծանին: Աւրեմն ազատութեան գործածութիւնը շիկրնար բանաւոր բլաւ բայց եթէ երբ որ շարը կ'առէ, անկից կը զզուի, ետ կը կենայ, եւ բարին կը սիրէ, կը բաղձայ, կ'ուզէ, կ'ընորէ եւ ի գործ կը դնէ: Մարդկային ազատութեան ամենէն անազորութիւններն որոնք են: Ի ներքուստ տղիտութիւննեւ մոլորութիւններն են, որոնք զմեզ կ'արգելեն տեսնելու թէ ուր է արդարութիւնն եւ իրաւունքը, ճշմարտութիւնն եւ ստութիւնը, բարին եւ չարը: Ասոնցմէ ետքը՝ մեր կիրքերն են որ մեր կամքը՝ ճանչցուած բարին դրկելէն եւ ընդունելէն ետ կը դարձնեն եւ առ չարն կը մղեն: Արտաքին թշնամին է բռնութիւնը՝ որ զմեզ արտաքին զօրութեամբ կ'արգելէ մեր ազատ կամքովն ընտարածնիս կատարելու:

Արդ՝ մեր առաջադրութեան գալով՝ Յիսուս Քրիստոս մարդկանց արգելեց երբեք արդար եւ բանաւոր ազատութիւնը: Զէ թէ միայն շարգելեց, հասկա՝ ինք միայն եղաւ, որ նոյնն աշխարհին մէջ հաստատեց ամէն կատարելութիւններովը: Իրմէ յառաջ մարդիկ սոսկալի տղիտութեան մէջն էին ան ամէն բաներուն վրայ, որ բարի են, եւ ան ամէն բաներուն վրայ որ շար են. մանաւանդ թէ ամէն տեսակ մոլորութեանց մէջ խղդուած էին: Արդ՝ Յիսուս Քրիստոս լուսոյ կենդանի ջահ մը բարձրացուց, որպէս զի ազատութիւնը կարող ըլլայ դիտութեամբ ընարել: Իրմէ յառաջ կիրքերն անանեկ մը սրտերուն վրայ կը բռնանային, որ մարդիկ չէին գիտեր ինչպէս իրենք զերենք ազատեն. բայց Յիսուս Քրիստոս իր շնորհքովն այն կիրքերուն յարձակութերը քաղցրութեամբ նուածեց, անանեկ որ սիրու կրնայ գրկել սիրով ինչ որ ընտրելու ըլլայ: Մարդը կնոջ վրայ ունեցած ընական զլլաւորութեամբը զեղծանելով, զանիկայ անագորունութեամբ ոտքի տակ առած ճնշած էր, բայց Յիսուս իր ճոխութեամբը զանիկայ մարդուն ընկեր հրատարակեց, առանց ջնջելու կնոջ իր էրկանէն ունեցած իրաւացի կախումը: Մարդկան մէջէն ամսնիք ալ աւելի խօրամանեկ եւ աւելի զօրաւոր դանուելով, գէշի գործածեցին այն իրաւունքը, որ ամէն մարդ ունի իր ընկերին գործակցութեանը վրայ. առանց արդարութեան սահմանին միտ դնելու շղթաներով ճանրացուցին ուրիշ մարդիկներն եւ իրենց գերի բրին, Յիսուս Քրիստոս ասոնք ալ իրեն ժառանգները կուշելով, եւ գերբնական սէրը հրատարակելով՝ առանց ջնջելու ձառային իր տիրովը պարտաւոր հպատակութիւնը, իրենց կապանքները լուծեց եւ շղթաները խօրակեց: Ամսնիք ալ զեղծանելով այն իշխանութեամբ, որ Աստուած իրենց շնորհած էր ընկերութեան բարւոյն համար, եւ զանիկայ մինուկ ի-

րենց անձնական շահուն գործածելով՝ մեյմեկ բռնաւորներ եղած էին. Յիսուս Քրիստոս իրենց երեսին զարնելով, թէ ամէն մարդիկ իր որդիքն են եւ միանգամայն սաստիկ պատիժներ սպառնալով անոնց, որ զանոնք կը չարշարեն, առանց ընկերութեան ընթացքը չփոթելու, եւ առանց ապատամբութիւն քարոզելու ամենքն ալ յարգել սորվեցուց: Մէկ խօսքով՝ Յիսուս ազատութեան հեղինակն է՝ այն ազատութեան, որ լոյս ծագեց մտաց, սրտերուն շնորհք տռւաւ, կիրքերու սանձ դրաւ, բռնութիւնները նուածեց, իրաւունքներու յարդ տռւաւ, եւ կարգի ու կանոնի հաստատութիւն: Աս եղանակաւ, որչափ որ մարդկային որպիսութիւնը կը տանի, ազատ եղան մեծն ու պատիկը, տէրն ու ծառան, այրն ու կինը, իշխաներն ու ժողովուրդները:

Բայց Յիսուսի Քրիստոսի բերած ամէն ազատութիւններուն մէջ կը մտնեն արդեօք այն ազատութիւններն ալ, որոնց ետեւեն կ'իյնան ռամկավարները: Կը մտնէ՝ ամէն կրօններն դաւանելու, եւ կամ ամենեւին կրօն մը չդաւանելու ազատութիւնը: Կը մտնէ՝ մարդուն ամէն մէկուն իր ամէն ազուղի խորհրդոցը գարշութիւններուն մէջ թաւալելու ազատութիւնը: Կը մտնէ իր կրիցը դիւրութիւն տալու ազատութիւնը: Կը մտնէ՝ ամէն իշխանութիւն մերժելու ազատութիւնը, որպէս զի մարդ ինք զինքն ուղածին պէս կառավարէ: Կը մտնէ՝ ամէն տեսակ սյջանդակ վարդապէտութիւնները հրատարակելու ազատութիւնը: Յիսուս Քրիստոս՝ ինք հրատարակեց աս ամէն ազատութիւնները: Յիսուս Քրիստոս Աստուծոյ որդին կրնա՞ր երբեք հեղինակ ըլլալ այնպիսի բանի մը, որ նոյն իսկ բնական լուսոյ դէմ է: Ասոնք հաստատելը զարհուրելի հայհոյութիւն է, եւ ով որ սօսկում մը չլզգար, չեմ ըսեր հաւատոյ, հապա եւ ոչ բանաւորութեան զգածմոնքն ունի:

Ի՞նչ է ուրեմն, որ սուրբ աւետարանին վարդապէտութեան մէջն իրենց այս զարհուրելի հայհոյութեանն առիթ տռւած է: Տիմար եւ ծուռ ըմբռնում մը, որուն նմանը մարդիկ երբեք չեին ունեցեր: Աւետարանին մէջ ստուգիւմէկ անզամէն աւելի Ալորտունիւն բառը գործածուած է, երբեմն Յովհաննու աւետարանին մէջ ըստած է, թէ (Ը. 32) Էլորտունիւնը չեւ դէր ուշտէ, թէ ու չեւ Ուրտիւ ուշտէ ըլլայ, Էլորտունիւնը ուշտ դէր'որ ըլլան+, երբեմն Ա. Պօղոսս ըստած է, թէ Յէսուս Քրիստոս մէջ ուշտունիւն նորհուծ է, թէ ուր հոդին Տիմար է, հոն է ուշտունիւն, թէ հոն+ուշտունիւն իւնլուծ էն+, եւ ասոր նման ուրիշ խօսքեր: Շատ աղէկ, ուրեմն աս խօսքերը հիմն ու գովութիւն պիտ'որ ըլլան այն ամբարիշտ ազատութեան, որ անդադար կը քարոզեն, եւ որն որ ուրիշ բան չէ բայց եթէ օրինաւոր իշխանութիւններէն ազատիլ: Ասանկ մեկնութիւն մը տալու, մանաւանդ թէ սյս եղանակաւ խօսքերուն իմաստը ծռելու հա-

մար այսպիսի անօրէնութիւն եւ այսպիսի տգիտութիւն մը
պէտք է, որովհետեւ նշանակութիւննին բոլորովին տարրեր
է: Աւատի՞ պէտք է զիտնալ, որ Տեսառն մերոց ըստածին համե-
մատ, Ավ որ մէկու մը կը ծառայէ անոր ծառան ու գերին է,
եւ ով որ հեռչէ լը Ճ-Ռ-Ե-Յ-Ե, հեռչին ու Ք-Ե-Ր-Ե Ի-Շ-Լ-Ս-Յ: Արդ թէ
սկզբնական եւ թէ մեր ներգործական մեղքերուն համար,
մեղաց ձեռքը մատնուած ըլլալով՝ անոր գերին եղած ենք.
մեղաց գերի ըլլալուն հետ կապուած է նաև մեր ամէն կիր-
քերուն եւ սատանայի գերի ըլլալն, եւ աս ամէն գերութիւն-
ներուն հետեւութիւնն էր ձեռքով եւ ուարով կապուած դը-
ժոխիքի մէջ նետուիլը: Եկաւ Յիսուս, եւ մեր փրկիչն ըլլալով,
զմեզ մեր ամէն շղթաներէն քակեց, եւ տհաւասիկ աս մորով
Յիսուս մեզի ազատութիւն շնորհեց: Բաց ասկից Հրէից ազգը
պաշտամանց օրէնքին տակն ըլլալով՝ պարտաւոր էր այնչափ
ծէսերը, արարողութիւնները, զոհերը պահել, որոնք որ թէ-
պէտ եւ մէկ կողմանէ հարկաւոր էին նոյն Հրէից մարմնասէր
ազգը կռապաշտութենէ հեռու պահելու համար, մէկալ կող-
մանէ, Առաքելոյն ըստածին պէս, այնպիսի ծանր լուծեր էին,
որ շատ նեղութեամբ կրնային պահպանուիլ: Արդ՝ Յիսուս
Քրիստոս աս լուծեն զմեզ տզատեց մովսիսական օրէնքը ջըն-
ֆելով, եւ ինք զինք նոր օրէնքին, սիրոյ եւ շնորհաց օրինաց
հեղինակը հրատարակելով: Ահաւասիկ մէկալ իմաստն, որով
Յիսուս Քրիստոս ազատութիւնն աւետարանեց: Բայց տես-
դուն, այս մեր անսանձ ազատասէրներուն ըրած անմիտ
խորհրդածութիւնները: Յիսուս Քրիստոս զմեզ մեղքէն, մեր
կիրքերէն, սատանայէն, դժոխիքէն ազատեց, ուրեմն ամէն օ-
րինաւոր իշխանութենէ ալ ազատեց. Յիսուս Քրիստոս զմեզ
ազատեց մովսիսական օրէնքին զոհերէն, նուերներէն, արա-
րողութիւններէն, քաւութիւններէն, ուրեմն ազատեց նաև
անսանց հպատակութենէն որոնք իր անունովը մեզի կը հրա-
մայեն: Ի՞նչ զեղեցիկ արամարանութիւն:

Կ'ուզե՞ս տեսնել, թէ Յիսուս Քրիստոս ուրիշ ազա-
տութեան մը վրայ չուզեց խօսիլ: Եթէ Արդին զյել ուղարկ-
ւ ըլլոյ, ճշմարտողին ուղար դէ՛ր ըլլու, կ'ըսէ Յիսուս
Քրիստոս Յօվհաննու Աւետարանին մէջ, բայց յայտնի կը
մեկնէ, թէ աս ազատութիւնը յորում էր: Ինք յառաջագոյն
Հըեկից ըսած էր, որ, եթէ իր աշակերտներն ըլլային, զիրենք
ազատած կ'ըլլար. բայց անոնք աս ազատութեամբ քաղաքա-
կան ծառայութենէ ազատիլն իմանալով՝ բարկութեամբ պա-
տասխան տուին, թէ Ինչ+ Աբրահամին զատին ինչ+, երբեմ+ Դ-
իւ Հ-ու-ու-յ իւն- վնչ+. Յիսուս Քրիստոս իմացուց իրենց թէ
որն էր այն ծառայութիւնը, որուն գերի եղած էին, եւ որմէ
ազատ ըլլալու մեծ հարկաւորութիւն ունեին, ուստի եւ հա-
կըցուց թէ Բնչ ազատութիւն էր ան, զորն որ իրենց կը բե-
րէր: Աւ ու եւ իւ էւրծե, ըստ, Ֆլուն նորուն է. ով որ աս

Տառայութեան մէջն իլլրնոր Երբնուոր Հօր Դանչ Գէլ Հաւլ Ի-
ինե Միւծին Ուրդին շնէլ Շըտելս ըլլոյ, ու ուժն Շը-
դէր'որ ըլլոյ: Յայտնի եւ առոյգ չէ մի, որ հոս աեղս քաղաքա-
կան ազատութեան եւ ոչ շուքին վրայ կը խօսուի: Բաց ասկից
կ'ըսէ Առաքեալը թէ նոյն իսկ Երբենիներն Շըտ դէր'որ ըլ-
լոյ: բայց որ ծառայութենէ. Աղաւնանինեան Նորայունինե,
եւ նորէն պիտ'որ հաստատուին Առունեայ Երդու Քըտ-
Շըտունինեան Աշլ: Այսինքն է թէ, որ մը պիտ'որ ազատինք
-- իւնանելիս իլրէլին, եւ յաւիտենական փառքը պիտ'որ
ժառանգենք, որն որ մեր վրայ պիտ'որ երենայ, ինչպէս որ
ինք Քրիստոս իր խօսքերը կը մեկնէ, թէ յառաջ եւ թէ
վերջը:

Աւրիշ տեղ ալ Շըտունինեան ըսուածն ուրիշ բան չէ.
բայց եթէ ազատ ըլլալ հրէական օրէնքներէն: Ասանկ ալ,
Առաքեալը Գաղատացիներուն կը զրէ թէ Ցիստ Արդի Շը-
տունինեան դաս: Բայց որպիսի ազատութիւն: մովսիսական
օրէնքին ալահապանութենէն: Արքահամբն երկու որդւոցն օրի-
նակին մէջ, Առաքեալը թէ հեթանոսաց եւ թէ Հրէից եր-
կու ժողովուրդները փակուած կը յայտնէ: Հեթանոսը՝ որ
Արքահամբն եղած խօստանունքներուն ժառանգութեան մէջ կը
մտնէ հաւատացեալ ըլլալուն համար, ազատ կնոջը որդին է.
իսկ Հրեան, որ Ցիստւ Քրիստոս շիճաննար, աղախնոյն որ-
դին: Աշխայ Երդին՝ Շըտ Բանին որդւոյն հետ Խունանինեան
դէր'որ լունանայ, պյսինքն է Ախնակուկան՝ Ցիստսի Եկեղեցւոյն
հետ մաս պիտի շունենայ. յիշնեւ ուրդին՝ կը հետեւցընէ
Առաքեալը, որ Ախնակուկային որդիքը շենք: այլ Եկեղեցւոյ.
ոչ աղախնոյն՝ այլ ազատ կնոջը, ոչ մովսիսական օրէնքին,
այլ Ցիստսի Քրիստոսի հաւատոցը: Կոյնալէս Գաղատացւոց
երկրորդ դլխոյն մէջ ազատութեան վրայ կը խօսի, բայց հոն
ալ ուրիշ ազատութիւն շիճաննար, բայց եթէ մովսիսական
ծէսերէն եւ դլխաւորաբար թըլիատութեան պարտաւորու-
թենէն, եւ աս ազատութիւնը ցուցընելու համար, կը յայր-
նէ առաքեալը, թէ շուզեց, որ Տիտոս իր աշակերտն ան
կապանքին տակ ձգուի. եւ քիշ մը ետքը հաստատելով քրիս-
տոնէից վայելած ազատութիւնը, նէ ու եւ, կ'ըսէ, դէ՛ նըւ-
տունինեան ուրսլու ըլլոյ, Հրէաներէն հաւնանաւ լիէ ուրսլո:
Կորնթացւոց թղթին մէջ կ'աւելցընէ, նէ ու Տիտոս հադին
է, հա է Շըտունին, բայց ան խորիմաստ թղթին մէջ՝ Ա-
ռաքելցն ըսած ազատութիւնը՝ մարդկան անամեական ազա-
տութենէն շատ տարբեր է: Հոն նոր օրէնքին քահանանե-
րուն արժանաւորութեանը վրայ կը խօսի, որ հին օրէնքին
քահանաներուն արժապատուութենէն շատ վեր է, ինչու որ
կ'ըսէ, հիները զիրն ունեին, մենք հոգին ունինք. հիները
աչքերնուն առջին քող մ'ունէին, բայց մենք Հոգին Սուրբն

ունենալով, ճշմարտութիւնը յայտնի կը տեսնենք, ինչու որ ուր Տեառն հոգին է, հոն ալ կապանք շիզտնուիր, ոյլ աշտածուածոյին նմանութեանը կերպարանափոխ պիտ'որ ըլլանք : Ասոր մէջ, ինչպէս ամէն մարդ կը տեսնէ, խօսքը բոլորովին ուրիշ բանի վրայ է, եւ ոչ թէ ազատութեան :

Մանաւանդ թէ Առաքեալը մինչեւ իր վախը կը ցուցընէ, որ շըլլայ թէ մէկն աս մովսիսական ծէսերէն ազատ ըլլալը մարմնոյ դիւրութեան պատճառ առնէ, ուստի եւ կը զգուշացրնէ, որ այսպիսի զեղծում մը շընեն : Պէտրոս առաքեալը նոյնպէս զմեզ կը խրատէ, որ շըլլայ թէ այս ազատութիւնը դուրս լուսածուն : ունենանք, այլ ասոր ներհակ կը պատռիրէ, որ ամենուն ալ կատարեալ հարատակութիւն ցուցընենք :

Եւ իրաւցընէ, սուրբ աւետարանէն ամենեւին բան մը հասկըցած պիտ'որ շըլլայ, ով որ նոյնը ամբարչտութեամբ ազատականութեան օրինաց մատեան կը հրատարակէ : Այսպիսին հարկ է որ մասցած ըլլայ նոյն իսկ Յիսուսի Քրիստոսի խօսքերը . Կոյսէր դուք ինչ որ խոյսէրն է, Եւ Առողջոյ ինչ որ Առողջոյ է : Նոյնպէս Ո . Պէտրոս առաքելոյն ըսածները, Հնալունդ էլլու մին որիշածաներուն Առողջոյ համոր այնին է՝ Բոդուարին՝ իբրև այդպէտ մէիս հչ, որ ամենէն վլր է . մուտքածունեւուն . որ անիւշ դրսուած էն լորդուրդնեւուը դուռ մեւ Եւ բոցնեւուը դուռ համոր . լուսնուն ու դուռուցէտ, Ելբարտը ուրեցետ, Առողջութ վելուշէտ, Բաժարութ վելուշէտ, Դուռուցունեւուը դուռուցէտ : Ծուռանէր, Այս Դեմետրուն հոդուն ելուտ, վե նե գնու բոցնեւուն հոդու լուսերուն ու : Պօղոս Առաքեալն ալ նոյնը կը կրկնէ . Ամէն ան Արքն Ելուննեւուն հոդուն ըլլու, Դրուտիւն մին իւնաւուն Ելուննեւուն իս դոյ : Եւ ու ու իւնաւուն հոդուն իսլու . Առողջոյ հրահաբ հոդուն իսլու, Եւ իւ իւրեւու դուռուցունեւուն ուու իւ նիւ : Ասոր համոր է հորին հոդուն իւցետ, վե նե գնու երիւղի ոյլ նու իւզդ դուռուցէտ համոր :

Բայց մէկ դի ձգելով նոր կտակարանին հազար ու մէկ վկայութիւնները, որ միւս հազարակութեան կը յորդորեն, մէկ դի ձգելով նաև Աւետարանին Հոգին, որն որ ուրիշ բան չէ, բայց եթէ նոյն իսկ կարգի կանոնի, խօսարհութեան, եւ հազարակութեան հոգին . զարմանալու բան չէ, որ տան եւ ութը գարերէ ի վեր նոյն Աւետարանը ամէն մարդու ձեռք ըլլալով, եւ ամենին ալ, թէ սուրբ հարք, եւ թէ վարդապետք, երկայն երկայն վրան մտածելէն ետքը, անոր մէջ ուրիշ բան չկրցան գտնել, բայց եթէ ազատականութեան դատապարտութիւնը, եւ հիմայ այս խորունկ Գրախոյզները, ամէն երկիրներու յեղափոխականները, զատ բան մը գտած

¹ Գաղ. Ե . 13 : — ² Ա . Պէտր . Բ . 16 :

ըլլան : Խրառցընէ՛ թէ որ ասով սուրբ Գրքին եւ Աստուածային Փրկչին երկրպագելի անձին թշնամոնք մ'եղած շըլլար, ուելի պէտք էր, ասոնց անմոտ թէ եանը վրայ ի դուժ շարժիլ ու ծիծաղիլ, քան թէ ծանրութէ եամբ եւ պատճառներով մերժէլ :

Բ. Այսու ամենայնիւ դուն չէիր, կ'ըսեն, որ ուզզափառ հաւատքը բարձրացընելու համար կը զրուցէիր, թէ Առեւորանը գերա-ին-ը Ծննդա, եւ թէ հորդիայն ոյլ եւ ոյլ վիճակներն իրուս հիւ հ-լուեաց : Այս, աս ըսի, եւ դարձեալ կը զրուցեմ, վասն զի աս է ճշմարտութիւնը : Բայց ասով չ'իմացուիր, թէ Յիսուս Քրիստոս ըրաւ կամ սորվեցուց մեզի, որ մէջ մէկ Սպարտացի ըլլանը, ապստամբութիւններով, ցուցերով, դաշնակցութիւններով, արիւնհեղութեամբ ազատութիւն ստանանք, եւ ոչ ալ սորվեցուց մեզի, որ դրուած իշխանութիւնները չնանչնանք : Ինչու որ ինք ալ գերիները բոլորովին ուրիշ կերպ ազատեց, այսինքն իր վարդապետութեամբը, որ աշխարհք բերաւ, եւ իր շնորհքովը, որով տերանց ու ծառայից սրամին քաղցր եղբայրսիրութիւն մ'ազդեց, եւ այսպէս իրարու մօտեցուց եւ ընտանի ըրաւ : Տէրանց ազէկ հասկըցուց, որ ի Յիսուս Քրիստոս գերիներն ալ փրկուեցան, եւ թէ ինչպէս բնութեամբ ամէնքն ալ իրարու եղբայրներ էին, այսպէս ի Յիսուս Քրիստոս տմէնքն ալ Աստուծոյ որդեղիր որդիներն էին . թէ անոնք ալ իրենց տէրերուն պէս նոյն երանութեան սահմանուած էին, ուստի եւ արժանի էին որ եղբօր պէս սիրուին եւ այսպիսի վարժունք գտնեն : Այս աստուածային վարդապետութեան եւ շնորհաց ազգեցութեամբը գերիներուն կոճղները խորտակեցան, շղթաները քակուեցան, եւ իրենք ալ մարդու կարգ ու պատիւ ստացան : Բայց քրիստոնէական հաւատքը ծառայից ալ դարձաւ ու ըսաւ յայտնապէս, թէ ոչ միայն պէտք չեն ապստամբիլ, այլ նաև խղճմուանքէ կը պարտաւորին հպատակ կենալու, եւ յորդորեց որ ալ անկից ետքը իրեւ պարու մ'ընեն, ինչ որ մինչեւ ան ատենը ի հարկէ կը դորձէին : Աւստի՛ զիրենք շղթաներուն տակ պահելու հարկը վերցուելով, հետզհետէ աւելի կը դիւրիննար իրենց ազտութիւնը : Ասով բոլորովին տիրեց սուրբ Աւետարանին անձառելի քաղցրութիւնը, եւ գերութիւնը բոլորովին ֆնջուեցաւ, առանց եւ ոչ կաթիլ մ'արիւն թափուելու : Աս է Սուրբ Աւետարանին ազնուական փառքը, բայց ինչպէս ամէն մարդ կը տեսնէ, առ փառքը ստացաւ հիմակուան ռամկավարներուն քարոզած միջոցներուն՝ բոլորովին հակառակ պայմաններով : Ասոնք կը զրուցին . ինչ կեցեր էր, ոսք ելէք ամենքնիդ միարան իրեւ մէկ մարդ մը, առջեւնիդ գոցուած ճամբաները բացէք, կապանքնիդ խզեցէք, եւ արեան մէջ խզդեցէք ձեզի հակառակ ելլողները, եւ ազատ եղէք : Յիսուս առանց հակառակ ըսաւ,

հպատակ կեցէր տէրերնուդ՝ թէեւ անզգամ ալ ըլլան, անոնց անձին վրայ Քրիստոս նշմարեցէր, որուն սիրոյն համար որ կը հնազանդիք: Ասկից երկու բան ամէն մարդ կրնայ տեսնել, առաջինն է Յիսուսի Քրիստոսի կարողութիւնը, որ մարդկային եղանակաւ անբաւական երեւցած միջոցով մ'անհամեմատ ազնուագոյն վախճան մը ստացաւ. երկրորդը, որն որ իմ ինդրոյս համաձայն է, առ է, որ Յիսուս Քրիստոս չէ թէ միայն շիհաստատեր ժամանակիս ազատականութեան հոգին, այլ նաև ուղղակի անոր կը հակառակի:

Բայց՝ մինչեւ հիմա ըստածներնեւ կը բզիսէ ուրիշ աւելի ծանրակիւռ խորհրդածութիւն մը, թէ իշխանութեան հակառակիլը՝ չէ թէ միայն քաղաքաւական մոլորութիւն մը, չէ թէ միայն կարծեաց զանազանութիւն մըն է, ինչպէս հիմակուան առենները համարձակութեամբ կը քարոզէն, հապա Աստուծոյ առջեւ ստոյդ մեղք է, եւ ամենամեծ մեղք խղճմտանքի առջեւը: Գուցե գտնուի մէկը, որ աս խօսքերը կարդալով՝ սկսի ինք զինքը խաչակնքել, ու ազադակել, սա բարբարոսին, սա շետախռազցին, սա խաւարասիրին, ու աւտորո-ռուսին աւետարանով պաշտպանել, եւ անոր մէջ Յիսուսի Քրիստոսի օրինակները գտնել: Ատան զի կը հաւատաս որ, ոչ ոք ան գրքին հեղինակութիւնը կրնայ ուրանալ, եւ օրինակները մերժել: Քաջ է, եւ եթէ աւետարանին մէջ ասոր տեղ առ օրինաւոր իշխանս հնազանդութիւն, հպատակութիւն յանձնուած գտնելու ըլլաս դատապարտութեան սպառնալիքներովը, ալէոք չէ որ նոյնը բարձրաձայն քարոզէս, կամ թէ ի շնորհս ազատութեան աւետարանը պիտի ուրանաս ինչպէս քանի մը բարեյիշատակ Հունգարացիներն ըրին 1848ին: Բայց գուն արգէն վերը կարդացիր թէ Առաքեալը յայտնապէս դատապարտութիւն կը քարոզէ անոնց, որոնք Աստուծմէ հաստատուած իշխանութեան հակառակ կ'ելլեն. ուրեմն հարկ է որ, եթէ կեզծաւորութեան համար աւետարանն օդնութեան չես կանչեր, հպատակիս:

Բաց ասկից՝ չէ թէ միայն մեղք է հաստատուած իշխանութեանց հակառակիլը, ապստամբութիւններ խռովութիւններ գրգռելը, հապա ամենամեծ մեղք է: Ինչու որ՝ Աստուծոյ իրաւանց գէմ յարձակիլ է: Ամէն հրամացող որուն անունովը կը հրամայէ: Մինակ Աստուծոյ անունովը՝ Աստուծ թէ ուղղակի առանց միջնորդի ընտրած ըլլայ իշխանը՝ ինչպէս կ'ընէր երբեմն հին օրէնքին մէջ եւ թէ մարդկային գէպքերուն թող առւած ըլլայ անձի մը որոշումը, ինչպէս հաստարկորէն կ'ընէ նոր օրէնքին մէջ, ստոյդն աս է, որ իշխանութիւնը շնորհողն ինքն է: Ամէն իշխանութիւն Աստուծմէ է.

ԱՆ ՀԱՅԻ + Ե ԽԱՅԱՆ-ԲԻ-ԱՆ, ԵՐԵ - Ա ՅԱ-Դ-Ի-Ե-Ա-Յ: Աւրեան ա-պըստամբութիւնը, որ իշխանի մը դէմ կ'ըլլայ, մարդու դէմ եղած չ'ըլլար, հապա անոր դէմ, որ նոյն իշխաննին իշխանութիւն տուած է, ինչպէս որ՝ թագաւորին փոխանորդն անարդողը հասարակ մարդ մը չ'անարդեր, հապա նոյն իսկ թագաւորը, որ զանիկայ իրեն փոխանորդ դրած է: Առ անժխտելի փաստին վրայ ան ժամանակ քրիստոնեաներն իրենց հիմք դնելով միշտ ամենածանր մեղք համարած են ապստամբութիւնը: Աղեկ գիտէին թէ չկայ իշխանութիւն մը բայց եթէ Աստուծմէ, չէին կրնար երկրաւոր իշխանութեան դէմ ապստամբիւառանց Աստուծմայինը վիրաւորելու: Ասոր համար կը հապատակէին մինչեւ Ներոններու, Տիբերներու, Գեկոսներու, Դիոկղեափանոսներու, աստուծածային իշխանութիւնը նաեւ պյսպիսի անարժան մարդիկներու վրայ դրուած ճանչնալով Աստուծոյ անքննելի դատաստանաւոր:

Մէկալ աղբիւրը, որուն համար ապստամբութեան դրդուելն ամենածանր մեղք է, ընկերին հասցուցած վեասն է: Խռովութիւնները, դաւաճանութիւնները, ապստամբութիւնները, առանց անթիւ անձանց ծանր վեաս տալու չեն կրնար ըլլալ: Վնաս ստացուածներու, վասն զի շատերուն ունեցած հարստութիւնները կը կորսուին, ամբողջ ընտանիքներ մուրացկան կ'ըլլան, ոմանք ունեցածնին կը տուժեն եւ ոմանք պաշտօննին, եկամուտնին, որոնց իրաւունք ունեին, կը կորսընցընեն: Վնաս գիտութեան, վաճառականութեան, արուեստներու, որոնցմայ այնչափ այնչափ բազմութիւն իր հացը կը գտնէր: Վնաս ընկերութեան, վասն զի այն խռովութիւնները, որ ան միջոցին մէջ բոլոր ընկերութիւն կը յուզէն, շատերը ժամանակէն յառաջ գերեզման կը տանին: Վնաս կրօնի, որն որ պյսպիսի խռովայոյզ շփոթութեանց մէջ շատ անդամ սաքի տակ կ'երթայ, կը պղծուի եւ շատերուն սրտին մէջէն կը մերժուի: Վնաս անթիւ անմեղներու, որ իրենց կեանքը կը կորսընցընեն, ուրիշներուն ապրստամբութենէ դրդուած գազանային կիրքերուն զոհ ըլլալով: Այդ թէ որ զրպարտողը՝ անուն աւրելուն համար մարդկան դարչելի է, թէ որ գողը թողութիւն չփառներ առմն առեանի մէջ ընչից ու կենաց ապահովութիւնը բառնալուն համար, թէ որ մարդասպանն ըրած յանց անքին աղտեղութիւնը իր արեամբը պէտք է լուանայ, թէ որ սրբապ իդն երկինքը թշնամանելով երկրիս զզուումն է, որպիսի անօրէնութեան յանցաւոր պիտի չհամարուի ապստամբը, որ իր վրայ կը ժողվէ գողին, զրպարտողին, սրբապղծին, մարդասպանին անօրէնութիւնները, եւ շարագոյն եւս, վասն զի գործադիր է պյսպիսի եւ աւելի եւս անթիւ անօրէնութիւններու:

Աղեկ գիտեմ, որ մեր օրերն աս ճշմարտութիւններուն ականջ դնող չիկայ, քանի որ ապստամբութեան սուրբ ի-

բաւունքը հրատարակուած է, քանի որ Միլանոյ, Փիանորի Օրսինի, եւ ասանց նման հրեշներն աստուածացեր են, եւ ժորդիռոսէ անունով կը պատուաւին այն նենգաւորները, որ մարդկային եւ աստուածացին արդարութեան հարուածին տակ մեռան։ Բայց եթէ ճշմարտութիւնը՝ դարերու փոփոխմամբ չիփոխուիր նէ, ոչ ոք կրնայ ընել, որ օրինաւոր իշխանութեան դէմ ապստամբողն աշխարհքիս ամենէն մեծ շարադրծներէն մէկը չհամարուի։ Եթէ մոլորութիւն մը սորվեցընելը բաւական էր տարակուասական ցուցընելը անոր ներհակ ճշմարտութիւնը, ալ առ աշխարհքիս վրայ ամենեւին ճշմարտութիւն մը չեր մնար, ինչու որ՝ ուրացան մարդիկ աներեսութեամբ Աստուծոյ դոյութիւնը, հաստատեցին մարդուս աստուածութիւնը, ստացուածքը գոզութիւն է ըսին, ու Աստուած՝ չար։

Ծատերուն վրայ ապստամբութեան սոսկումը կը թեւթեւցընեն ատեաններն եւ իշխաններն իրենց թեթեւ պատիժներովը եւ թողութիւն տալու գթութեամբը, որով առ ոճրագործութիւնն ուրիշ անհամեմատ փոքր յանցանքներէն ալ նուազ չարիք մը սեպէլ կը ցուցընեն։ Բայց՝ առ գթութիւնը կրնայ արդարանալ առանց նոյն յանցանքին դաժանութիւնը մեղմացընելու։ Իշխանները շատ անդամ յանցանքին իրական որպիսութենէն աւելի՝ աչքերնուն առջևն ունենալով՝ այնչափ եւ արտաքոյ կարգի գրգռութիւններուն բազմութիւնը, որ երիտասարդական հասակը յանցաւորութեան կը մղեր, շատերը՝ նուազ յանցաւոր կը համարէին, վասն զի իմաստակութեան սաստկութիւնը զիրենք մոլորեցուցած էր, ճշմարիտը ճնանչնալու, եւ կրից բորբոքումը կուրացուցած էր զիրենք՝ սուար գրկելու։ Աս խորհրդածութիւնները՝ այսու տեսութեամբ՝ ցաւակցութեան արժանի կ'ընեն զանոնք, որ այսպիսի ոճրագործութեան պարտաւոր եղած են։

Վերջապէս՝ ասիկայ հաստատուն կը մեայ, թէ ինչ մեծ անօրէնութեան մէջ են անոնք, որոնք որ հայհոյութեան հոգին ան աստիճանի կը տանին, որ մինչեւ Արգւոյն Աստուծոյ Յիսուսի Քրիստոսի կ'ընծայեն երկրիս վրայ այն անասնական ազատութեան հրատարակութիւնը, որուն այնչափ գարշութեամբ կը բաղձան։ Առով նոյնը կ'ընեն՝ ինչ որ հեթանուները կ'ընէին, որոնք մոլութեանց մէջ անպատիժ մնալու համար, նոյներն իրենց աստուածութիւններուն կ'ընծայեին։ Բայց յիշեն, որ մեր Աստուածը հեթանոսներուն աստուածներուն պէս չէ. ինք նոյն իսկ էական սրբութիւնն է, եւ առ հայհոյութիւններուն համարը պիտի պահանջէ անոնցմէ, որոնք որ աստուածացին վերարկուաւ ամբարշտութիւննին կ'ու զենծածկել։

Եղբայրութիւն:

Ա. Ամենաքնիս ալ եղբայրը մնէր: — Բ. Ի՞նչպէս է դործ կը դրսի եղբայրութիւնը:

Ազատութեան անուննէն ետքը կու դան ուրիշ երկու բառեր, որոնք որ իրաւցընէ ծանր անկարգութիւններու լուց կիքներն են, եւ ասոնք նն եղբայրութիւն եւ հաւասարութիւն: Եղբայրութեան անունով՝ մարդկային ազգը շարաշար կը տանիջուի. հաւասարութեան անունով չունեւորներն իրենցմէ աւելի ունեցողներն ոտքի տակ կ'ուզեն առնել. բայց երկայն դատախազութիւն չընելու համար, աս երկու ձեւերուն վրայ, որ դրեմէ դար մը յառաջ սկսան այնչափ շարիք հասցնել աշխարհիս վրայ, կը շատանամ աս՝ ու հետեւեալ գլուխներուն մէջ քանի մը մոլորութիւններու վրայ խօսիլ, որոնք որ ասոնց շուքին տակ անվրդով կը պահուըտին: Սկսինք Եղբայրութենէ:

Ա. Ամենանիս ալ Էլբոր+ Ին+. ահաւասիկ աշխարհիս նորելուկ հաւատոյ դաւանութիւնը: Արդ՝ ասոր մէջ ստգտանելու ինչ բան կայ: Եթէ աս նախադասութիւնն ուղիղ մըտքով իմացուելու ըլլայ, չէ թէ միայն իր մէջը դատապարտելու բան չկայ հապա գովելու ալ շատ բան կայ: Ինչու որ՝ բատիկեան մոտածելով ճշմարիտ եղբայրութենէն ինչ աւելի դերագոյն եւ ինչ աւելի աշխարհիս օգտակար բան կրնայ գանուիլ: Բայց որովհետեւ ասիկա ծուռ խացուած, եւ դաւաճանութիւններն ու ամբարշտութիւնները ծածկելու համար, գործածուածէ. ասոր համար կ'ուզենք քիչ մը քննել թէ հասարակօրէն ինչ բանի տեղ կ'առնուի ու կը գործածուի:

Եղբայրութիւնը սէր կը հնչէ. այսու ամենայնիւ իրենց մորով առնուած եղբայրութիւնն ամէն ճշմարիտ սէր կը չնջէ, ու անմիաբանութիւն բորբոքելու լուցկիքի տեղ կը գործածուի: Ընթերցողը յիշէ մէյմը ան ժամանակը, որ աս բառը սկսաւ գործածուիլ, այսինքն է անցեալ դարը, երբ որ մէծ յեղափոխութիւնն սկսաւ. արդ՝ ան ատենը չէր եղբայրութեան ճշմարիտ ժամանակը: Այն առաջին դիւցազունները, որ նոյնը հանդիսացուցին, անմիջապէս իրենց քաղաքակիցներէն երկու հարիւր հազարէն աւելի շարաշար սպաննեցին, եւ ետքը սկսան իրարու արիւն խմել, որովհետեւ փոփոխակի իրար կանթեղներու, գլխատութեան մէքենաններու, տապարներու, եւ սրոյ մասնեցին, ինչպէս ամենուն յայտնի է: Այսպէս անոնք ալ, որ իրենց յաջորդեցին եղբայրներու անուան մէջ, յաջորդեցին նաեւ փոփոխակի իրար սիրելու մէջ. Եւրոպա փոքր ի շատէ առնց սիրոյն ճաշակն առաւ 1848ին, եւ աս մըր օրերս՝ մէր սիրա-

կան եղբայրներն ալ անդադար կը զրուցեն եւ տալագրութեամբ կը հրատարակեն թէ, այս իրենց եղբայրութիւնն աշխարհքիս վրայ հաստատելու համար բանի մը միլիոն մարդիկ աշխարհքէս վերցնելու ալ հարկ ըլլայ, մեծ բան մը չէ: Բաց ասկից՝ առ սիրելի եղբայրութիւնն ուր մնաց որ անմիաբանութիւն չարուցանէ: Ցորչափ որ երկիր մը դեռ հին եղբայրութիւնը կը պահէ, հանդարտ կեցած է, եւ կարդ ու կանոն կը պահուի. թող տուր որ հոն ալ ժողվի եղբայրներու բազմութիւն մը, եւ ան ատենը՝ ինձի պատմելու շատ սիրուն բաներ պիտօր ունենաս: Ծառաները կը սկսին նախանձիլ տէրերնուն վիճակին վրայ, տէրերը ծառաներնին կը չարչարեն, գեղացիներն իրենց կալուածատեարց իրաւունքները չեն ճանշնար, կալուածատէրերը, որչափ կրնան, գեղացիները կը կեղեքեն: Աս եղբայրութիւնը ընտանեաց մէջ տարածայնութիւն՝ կադ կռիւ կը ձգէ, որդիք հօրերնուն դէմ, հարք որդւոց դէմ, եւ հպատակները իշխաններուն դէմ կը զինէ, անհաւատալի՛ բայց ստորդ բան է, մինչեւ իշխաններն ալ իրենց հպատակներուն դէմ կը գրգռէ: Ուր եղբայրութիւնը կը տիրէ, հոն անմիաբանութիւնն իր ամեռը դրած է:

Բայց եթէ ուրիշ բան չըլլար, կրնայ մէկը մտածել, բաւական էր ըսելը, թէ եղբայրութիւն բառը, բոլորովին հակառակ նշանակութեամբ կ'առնուի, եւ ասով խարէութիւնն ալ կը յստակի: բայց հոս ասկից զատ՝ ուրիշ աւելի չարագոյն բան մ'ալ ծածկուած է: Որովհետեւ եղբայրութեան անունն առնուեցաւ կրօնի ատելութեան համար, այսինքն է, որպէս զի մերժեն ճշմարիտ եղբայրութիւնը, որն որ Յիսուսի Քրիստոսի եկեղեցւոյն սեպհական է: Աս ճշմարտութիւնն իմանալու համար՝ հարկ է բանը վերէն առնուլ: Անցած դարուն փիլիսոփայութիւնը յեղափոխութեան եւ անկրօնութեան հետ դաշնակից ըլլալով, ջանաց քրիստոնէութիւնը ջնջել. եւ ասոր ճըշմարտութեան ցոյցերը մերժելէն՝ խորհուրդները ծազրելէն՝ եւ ամէն հաւատալիքները կատակի առնելէն ետքը, քրիստոնէական առարինութիւններուն դէմ ալ զինելու սկսաւ: Բայց ասոնց տէղ հարկ էր ուրիշ բան մը հնարել, այնալիս որ գոնէ արտաքին երեւոյթ մ'ունենային եւ դոհ ընէին ուղղափառութեան յիշատակները սրտերնէն մերկանալ չուզողները: Արդ ինչ պէտք էին ընել: Ամէն առարինութիւններուն մէջ որ քրիստոնէութիւնն աշխարհք բերաւ, առաջին ու զինաւոր տեղը բռնած էր սէրը, թէ իր լուսաւորութեամբը, որ կը ծագէր, եւ թէ իր օգախւը, որ կ'ընծայէր: Արդ՝ աս էր, որուն կ'ուզէին բան մը նմանցընել: Բայց դիւրին չէր ինչու որ՝ սէրը ան տունկերէն մէկն է, որ Սուրբ Եկեղեցւոյ պարտէզէն դուրս չիծաղկիր, եւ որովհետեւ եկեղեցին չէին ուզեր, անոր համար ալ չէին գիտէր ինչպէս բանը յառաջ տանին: Հոս երեւցաւ նոյն դարուն նոր իմաստութիւնը, որ գտաւ առարինութիւն մը սիրելի եղբայրութիւնն ուր մնաց որ անմիաբանութիւն չարուցանէ: Ցորչափ որ երկիր մը դեռ հին եղբայրութիւնը կը պահուի. թող տուր որ հոն ալ ժողվի եղբայրներու բազմութիւն մը, եւ ան ատենը՝ ինձի պատմելու շատ սիրուն բաներ պիտօր ունենաս: Ծառաները կը սկսին նախանձիլ տէրերնուն վիճակին վրայ, տէրերը ծառաներնին կը չարչարեն, գեղացիներն իրենց կալուածատեարց իրաւունքները չեն ճանշնար, կալուածատէրերը, որչափ կրնան, գեղացիները կը կեղեքեն: Աս եղբայրութիւնը ընտանեաց մէջ տարածայնութիւն՝ կադ կռիւ կը ձգէ, որդիք հօրերնուն դէմ, հարք որդւոց դէմ, եւ հպատակները իշխաններուն դէմ կը զինէ, անհաւատալի՛ բայց ստորդ բան է, մինչեւ իշխաններն ալ իրենց հպատակներուն դէմ կը գրգռէ: Ուր եղբայրութիւնը կը տիրէ, հոն անմիաբանութիւնն իր ամեռը դրած է:

բայց թէ՝ եղբայրութիւնը, առանց անոր ծանրութիւնն ու նեղութիւնն ունենալու, եւ առ եղաւ եղբայրութիւնը:

Բայց թէ՝ եղբայրութիւնը ըստածնին սիրոյ դիմակ մընէ, եւ ուրիշ բանի մը ցոյցերէն կ'իմանաս: Սէրը՝ զերբնական առաքինութիւն մընէ, որ վերէն այսինքն է՝ Աստուծմէ կը շարժի: Արտերնուս մէջ բնութենէ վեր սկիզբ մը կ'ուզէ որ անոր գործքերը կերպաւորէ, եւ բնութենէ վեր պատճառներէ սիրելու կը շարժի: Սէրը՝ ընկերը կը սիրէ, չէ թէ մարդ՝ չէ թէ բարի՝ չէ թէ սիրելի՝ չէ թէ օգտակար ըլլալուն համար, հապա վասն զի Աստուծոյ որդեգրական որդի է, վասն զի Յիսուսի Քրիստոսի արեամբը փրկուած է, վասն զի Աստուած մեզի ասանկ պատուիրած է, եւ կրնամըսել որ, Յիսուս մեր սիրոյն վրայ ունեցած իրաւունքներն ընկերին շնորհած ըլլալուն, եւ ընկերին ցուցուած սէրն իրեն եղածի պէս սկզբելուն համար: Ասոնց վրայ՝ ան ալ աւելցուր, որ սէրն Աստուծոյ շնորհքին օգնութեամբն եւ ունակութեամբը կը գործէ: Ասոր տեղը՝ եղբայրութիւնը մինակ երկրէս կը շարժի, եւ իր գործքերուն սկիզբը մինակ բնութիւնն է, եւ իր աշքին առջևն ուրիշ պատճառ մը չունի բայց եթէ բնականը: Իր ընկերին վրայ մինակ ան կը տեսնէ, որ մարդ է, անոր արտաքին գեղեցկութիւնը, հաճոյականութիւնը, քանի մը բնական զդատառութիւնները, սրտին աղեկութիւնը, եւ ասոնց նմանները. բայց ամենեւին ցիտեսներ ինչ որ մարդուն վրայ զգայականութենէ եւ մորք վեր կը գտնուի, այսինքն՝ այն պարզեւները՝ զորոնք Աստուած անոր շնորհած է, եւ այն անսւանակութիւնները որոնցմով զանիկայ ճոխացուցած է աւելի բարձր, այսինքն՝ շնորհաց կարդի մէջ:

Ընկերին սէրը, ազնուագոյն առաքինութիւն մընէ, մանաւանդ թէ առաքինութեան մէջն ամենէն բարձրն է, եւ եթէ ուղղափառ վարդապետութեան նայելու ըլլանք՝ աստուածային սիրոյն հետ ալ նոյն է, ինչու որ՝ թէ մի եւ նոյն սկիզբէ յառաջ կու գայ. եւ թէ մի եւ նոյն վախճանի կը նայի, երբ որ մարդը սիրելով աւելի զԱստուած՝ արարիչը, քան թէ արարածը սիրել կը դիտէ: Աս գովեստներէն եւ ոչ մէկը եղբայրութեան կը պատշաճի, որովհետեւ ասիկայ պարզապէս մարդու սէր մընէ, եւ այնպիսի սէր մը, որ մինակ մարդկային յօժարութենէ յառաջ կու գայ:

Արդ՝ սէրն ամէն տեսակ գործողութեան բաւական է, իսկ եղբայրութիւնը շատ քիչ բանի կարող է, եւ ան քիչն ալ մեծ դժուարութեամբ կը գործէ: Սէրն աշխարհքիս կէս մասին գերիներուն շղթաները կոտրեց, անբանացեալ վայրենիները մարդկութեան դարձուց, եւ մարդկութենէ քրիստոնեայ ըրաւ, եւ իրենց ամէն տեսակ առանձնական ու հրապարակական թշուառութիւններուն մէջ օգնութեան հասաւ: Սիրոյ գործքերն են հիւանդանոցները՝ ախտացելոց, ապաս-

տանարանները՝ ծերոց, որրանոցները՝ աղոց համար եւ այնչափ հշմարիտ բարեգործեան հիմնարկութիւնները, եւ առօնցմէ աւելի՝ ինք միայն սորվեցուց եւ շարժեց զմարդիկ, որ իրենց անձը, աշխատութիւննին եւ գործքերնին աղքատներու, անտերունչներու, հիմնարկեալու, բանարկեալու համար զոհեն։ Ասոր ներհակ եղբայրութիւնը քանի մ'անդամ ձայնը լսել տուաւ, բայց ամեն շարիքները, ինչպէս որ դտաւ, անանկ ալ մարդկութեան մէջ թօղուց, շատ շատ՝ ըրածն ան էր, որ քանի մը ստակ նետեց, վճարեց անոնց՝ որոնք մարդկային թշնառութեան օգնելու կը մոռածէին, ու կը զբաղէին, բայց երբէք սիրտ շունեցաւ իր անձը զոհելու։

Սէրը՝ զիմացող ու հաստատուն է իր գործերուն մէջ, վեհանձն է որպիսի եւ իցե գժուարութեան յաղթելու։ Ինք կը սիրէ՝ թէ եւ շտիրուելու ալ ըլլայ, մանաւանդ՝ թէ եւ տաելի ըլլայ եւ հալածուի։ Թէ որ սիրոյ առջեւն առնես՝ արդելի ուզես՝ ետ չիդառնար, թէ որ նեղես աւելի եւս կը փայլի, թէ որ ընկճել ուզես, ամեն կողմանէ գուրս կը ցատկէ եւ աւելի եւս կը յայտնուի։ Եղբայրութիւնը վրայ աս ձիրբերէն եւ ոչ մէկը կ'երեւայ։ Բաւական է ծուռ նայուածք մ'իր զօրութիւնը կտրելու, ինչու որ՝ ընութիւնը, որուն վրայ հաստատուած է եղբայրութիւնը, թշնամին ալ սիրելու, եւ յարատեւութեամբ սիրելու շիդար։ Եղբայրութիւնը ծանր գժուարութիւններու շիկնար յաղթել, վասնզի շունի շարժառիթներ, որ զինքը հաստատուն բռնեն։ Ավ որ գժուարին եւ տաղտկալի գործիքի մը մէջ աստուածային հրամանը, Աստուծոյ հաճոյմբը, Քրիստոսի նմանութիւնը կը տեսնէ, անիկայ ստուգիւ ինք զինքը կը մոռնայ, ինք իրեն կը յաղթէ եւ նոյնը յառաջ կը տանի։ Բայց ով որ՝ ուրիշ բան շիտեսներ, բայց եթէ իր նմանին աղէկութիւնը, եւ մէկ բնական ցաւակցութեան կատարում մը, հարկ է որ ետ կենաց երր որ ուրիշն ըարիքը սաստկապէս դէմ կ'ելլէ իր անձնական բարւոյն, եւ երր որ բնական ցաւակցութիւնը շափէ դուրս տաղտկութենէ կը յաղթուի։ Ազնուական Պ. Պարոնէն, որուն խելքը վրան էր եւ սիրող բարեալաշտ, որ մը մէկը դրամական օգնութիւն կը խնդրէր, եւ կը ջանար իր առջեւը դնել եղբայրութիւնն ու մարդասիրութիւնը։ Պ. Պարոնը պատախան տուաւ, մէյ մ'ալ մի զրուցեր ատ բանը ըսաւ, ինչու որ՝ եթէ ինձմէ օգնութիւն ուզես Յիսուսի սիրոյն համար, կու տամ ամենայն սիրով։ բայց եթէ ես իմ մարդասիրութեանս խորհուրդ հարցնելու ըլլամ, ուս ծառէն զքեզ կախել կու տայի։ Կ'ուզեր ըսել աս խօսրով թէ, որչափ առջինը զօրաւոր եւ աղդու շարժառիթ մըն էր, այնչափ ալ երկրորդը անզօր ու տկար։ Ուրիշ մ'ալ կը զրուցեր, թէ շէր ուզեր ամեննեւին այն եղբայրութեան մասնակից ըլլալ, վասն զի իմացած էր որ, ոչ աշք ունէր ընկերը ճանշնալու, ոչ սիրտ զանիկայ սիրելու, եւ

ոչ ձեռք անոր օգնութեան հասնելու : Ուրիշ շատ տարրերութիւններ կան եղբայրութեան ու սիրոյ մէջ, եթէ մէկն երկայն քննել ուզէ, բայց աս ըստած փոքր նկարագրութիւննիս ալ ցուցընելու բաւական է, թէ ինչ մեծ մատնութիւն է, որ հաւատացելոց կ'ընեն, ստուերը՝ իրին, երեւոյթը՝ գոյութեան տեղ ցուցընելով :

Բաց ասկից՝ եղբայրութիւնը միութեան ընդհանրութիւն մը կը ցուցընէ, եթէ բառին հասարակ նշանակութեանը նայելու ըլլանք, եւ եթէ աս եղբայրներուն հրապարակախօսութեանն ալ վայրիեան մը միտ դնելու ըլլանք : Իրենք չե՞ն, որ անդադար կ'աղաղակեն, թէ ամենքնիս ալ իրեւ եղբարք իրար պէտք է սիրենք, թէ ժողովուրդներն եւ ազգերը մէկ մեծ ընտանիք մըն են, թէ ամենքն ալ մէկ տեղ պէտք է խառնուին ու ձուլուին եւ թէ ասկից յառաջ եկած բարիքը բոլոր մարդկութեան է : Իրաւցընէ աս է իրենց բերնին խօսքը, բայց զործքով աս եղբայրութիւնն ինչը՝ կը դառնայ : Ընկերութեան մէջ յանգուգներու եւ բանաւորներու ժողով մը կազմելու, որ իրենց յեղյեղուկ հաճոյիցը բովանդակ ընկերութիւնը գերի կ'ուզեն ընել :

Ամենքնիս ալ եղբարք ենք . ուրեմն բերէք դանակը, բերէք հրացանը, որ աշխարհքէս ջնջենք անոնք ամենքն ալ, որ մեզի պէս չեն մտածեր, մեզի պէս չեն խօսիր, մեզի պէս չեն գրեր, մեզի պէս չեն ապրիր : Ասոնք չե՞ն արդեօք սուրբ եղբայրութեան դիւցագուշներուն միջոցները, որոնցմով ընկերութիւնը ծանր շղթաներու տակ կ'ուզեն ձգել :

Ամենքնիս ալ եղբարք ենք . ուրեմն ալ ազատութիւն չկայ, բայց եթէ մեզի կրօնք . ամենեւին չե՞նք ուզեր : Եկեղեցականներ . կրօնաւորները մեզի հաճոյ չեն, մացանները թող ապրին, բաւական որ մեր կամացը համաձայն խօսին ու գործեն : Աշխարհական անձինքներու մէջ աւելորդապաշտութիւններ չե՞նք ուզեր, ոչ այնչափ ողջախօսհութիւն, ոչ այնչափ քաշուած կեանք, եւ ոչ այնչափ երկիւղածութիւն : Դպրոցները՝ մեր ուզածին պէս պէտք է որ կարգաւորուին, կառավարութիւնները մեր ուզածին համաձայն պէտք է որ վարուին, հասարակութեան գործերը մեր զիտցածին պէս պէտք է որ մատակարարուին, եւ բովանդակ ընկերութիւնը մեր խորհրդովը պէտք է որ ուզզուի : Իմ ընթերցողս, աս չէ մի աս եղբայրներուն պահանջմունքները, չէ թէ միայն խոալիացի, այլ բոլոր Եւրոպացի մէջ :

Մարդիկ՝ ամենքն ալ եղբարք են . ուրեմն այլ եւ այլ խումբեր զատուին ու բաժնուին իրենց ազգայնութեանը համաձայն : Խտալացի եղբայրները կը զրուցն . Գաղղիացի է տոփկայ, պէտք է որ վանտուի . Գերմանացի է, չարագոյն եւս. 24 միլիոնները կազմողները մինակ իմաստուն, բարի, գիտուն, եւ քաղաքավար են, ու տիեզերաց փառքը, աշխարհիս պատիւը .

վասն զի խառացի են, բայց եթէ վարոս եւ Աստիճէ զետերն անցնիս, թէ մէկ եւ թէ մէկալ կողմերը, ուրիշ բան չես գտներ, բայց եթէ բարբարոսներ եւ վայրենիներ, որ պէտք են ջնջուիլ: Մեր սիրելի Եղիշշահերուն լեզուն աս չէ մի:

Աս համառօտ նկարագիրը բաւական չէ արդեօք աս պանծալի եղբայրութեան վրայ խարուածներուն միտքը բանալու եւ լուսաւորելու: Թէ բաւական չես սեպեր նէ, կարդա ով ընթերցող: Ըստոպրիանին ճառին մէկ մասը, որ հաս կ'աւելցընեմ, որն որ՝ թէպէտ եւ քիչ մը երկնկեկ է, բայց գուցէ զքեզ կատարեալ կը լուսաւորէ, ինչու որ՝ աշքիդ առջեւը կը դնէ այն ամենայն, որ կրցան լնել աս նոր եղբայրութեան առաջին դիւցազունքները, եւ այն ամենայն, որ իրենց յաջորդներէն կրնայ սպասուիլ:

"Գաղղիայի մէջ յեղափոխական ատեաններուն ձեռքովը կորսուած զոհերը վեց հազար են, կըսեն: Ասիկոյ քիչ բան չէ, բայց տեսնենք, թէ հաշիւները կը համաձայնին: Օրինաց Տամանին առաջին թիւը կը պարունակէ այն հրամանագիրը, որն որ յեղափոխական ատեանը հիմնադրելէն ետքը՝ կը հաստատէ թէ աս ատեանէն արուած մի միայն պատիժը մահն է: Յօդուած 9երորդ իշխանութիւն կու տայ ամէն քաղաքացւոյ բանելու եւ գատաւորներու առջեւ հանելու դաշտաններն եւ հայուսական դիւնչերը, յօդուած 13երորդ կը անօրինէ վկայից փորձերը յառաջ բերելէն, 16երորդը դաշտանները պաշտպանութենէ ալ կը զըկէ: Աս ատեանէն ըստ զոր չէր ըլլար:

"Բիրիւտոն հասարակապետականը, որ յեղափոխութիւնը շատեր, եւ կը դրէր երբ արիւնը դեռ կ'եռար, 6 հասոր գիրը թողուց այլեւայլ հանգամանքներուն վրայ. որոնցմէ երկուքը բառգիրը մը կը պարունակեն, որուն մէջ ամէն դադարդարդներն այրութենի կարգաւ նշանակուած են իրենց անուններ, հայուսականներ, հաստիններ, հայրէններունք, որդիններ, ունակ ուղղունք, որհետունք, դադարդարդներուն նշանակ ու դադարդներ, իրենքարութեամբ պատժուածներուն մէջ 18,613 զոհեր կը գտնուին այսու բաժանմամբ. Ազնուականներէն 1,278 արք — 750 կանայք — 1,467 արհեստաւորաց կանայք — 350 կուսանիք — 1,135 քահանայք — 13,633 այլ եւ այլ կարգի հասարակ քաղաքացիք — ամէնը մէկանց 18,613: Բաց առից 3,400 կանուխ զաւակարերութեան պատճառաւ մեռած կանայք — 348 յղի, կամ երկանց մէջ մեռած — 15,000 վահանէի մէջ առաննուած — 22,000 աղաք — 90,000 մարդիկ:

"Քառսիէի անթիպատոսութեան ատեն Նանթի մէջ 32 հազար զոհ եղած են, որոնց բաժանումն ալ նշանակուած է: Այսինի մէջ եղած զոհերը 31 հազարի կը հանենին: Աս հաշուին մէջ չեն պարունակուիր Աերսոյլ՝ կարմէցակա-

նաց քով, Արբայարանի և Աւելինեռի ստանատան մէջ աղանդուածները, թուութնի ու Մարտէյլի մէջ, առ երկու քաղաքներուն պաշարմաննէն ետքը հրացանով զարնուածները, և Պըտուան փոքր քաղքին մէջ մորթուածները, ուր որ բոլոր ընակիչներն ալ կորսուեցան:

Ակասկածելիներուն համար՝ 1793, Սեպտեմբերի 21ին տրուած օրէնքը գործադրելու համար, 50 հազար յեղափոխական մասնաժողովներէն աւելի գրուեցան Գաղղիայի երկրին վրայ, որոնք որ աարին հինգ հարիւր իննուուն ու մէկ միլիոն կ'արժէին, եւ 540 հազար դատախազներ կային, որոնք որ իրաւունք ունեին առ ի մահ նշանակելու: Միայն Փարիզի մէջ 60 մասնաժողովներ կը համրուէին, որոնց ամեն մէկը բանտ մ'ունէր իստեծիլներուն համար:

“Ժիրոնտեան Ռիուֆ իր Բանդարիլույ և յիշտակունիւններուն մէջ հետեւեալները յառաջ կը բերէ: Կանոնց մէջէն ամենէն գեղեցիկները, ամենէն երիտասարդուհիները, ամենէն հաճոյականներն առ վիհին մէջ սռավին իյնողներն էին, ուստի որ խմբովին կ'ելլէին մահուան տախտակամածին վրայ երթալու, եւ արիւնին թափելու: Այն հրեշներուն վրայ ապականութիւնն ու ատելութիւնը հաւասար սաքով կը քալէին: Յղի եւ աղայարեր երիտասարդ կանայք, որոնց ոչ ուժն եւ ոչ կարողութիւնը նեացած էր այն բնութեան աշխատութենէն, որն որ մարդակեր վայրենիներուն քովն իսկ ակնածելի էր, եւ շատերուն կաթը վախերնէն, եւ կամ գիրկերնուն նորածին մանկիկներն յափշտակուած ըլլալուն համար ցամքած էր, ամէնքն ալ գիշեր ու ցորեկ այն խաւար անգունգին մէջ կը նետուէին: Բանուէ բանտ քաշկոտուելով կու դային կը համանէին վատուժ ձեռքերնին անարդ շղթաներով ծանրացած, եւ ոմանք մինչեւ երկաթի անուր վզերնին կրելով: Ոմանք թալկացած՝ արհամարհու բանտապահներուն բաղկին վրայ, եւ ոմանք ալ խելքերնին թռուցած խննդի պէս ներս կը մտնէին. գլխաւորաբար գէպ ի վերջին ամփաները (թերմուրի Թերորդ օրէն յառաջ) գժոխային գործունէութիւնն մը կը տեսնուէր. գիշեր ցորեկ դրանց նիփերը շարժման մէջ էին, վաթուն անձինք իրիկունը կը համանէին գլխապարտութեան երթալու, երկրորդ օրը անժնց տեղ հարիւր անձինք կը մտնէին որոնց որ հետեւեալ օրը նոյն վիճակը կը սպասէր:

“Աւերտէօն՝ տասնուշորս աղջկունք, որոնց պարկելառութիւնն ու մաքրութիւնը նմանը չունէր, հրապարակական հանգէսի մը համար զարդարուած կուսանքներու կերպարանքով մահուան տախտակամածին վրայ մէկ տեղ բերուեցան: Մէկ հարուածով մ'ամէնքը մէկանց աներեւոյթ եղան իրենց կենացը գարնան մէջ հնձուելով: Ես մեր մէջը երրեք շեմ տեսած որտի խշխանք մը, հաւասար եղած ըլլայ ասոր, որ այսպիսի բարբարոսութենէ յուղեցաւ:

“Փուտաթու՝ քսան կանայք, մեծ մասը աղքատ գեղացիներ, մէկանց սպաննուեցան։ Դեռ աչքիս առջևն են այն խեղճ զոհերը, որ բանաբն գաւթին մէջ տարածուած, երկայն համբորդութեան աշխատութենէն՝ զօրութենէ բոլորովին ինկած՝ սալայատակին վրայ փռուած պառկած էին . . . ։ Երբ որ մահուան երթալու եղան, առ դժբախտներուն մէկուն զիրկէն քաշեցին առին իր զիրցիկ մանկիկը, որ գեռ կը ծծէր այն կամթը, որուն քիչ մը ետքը ժանտ դահիճը աղքիւրը պիտի չորցընէր։ Ո՞վ գոչին մայրենի ցաւոց, որչափ սուր, բայց առանց ազդեցութեան էիք։ Ոմանք կառքին մէջ մեռան, եւ դիակինին դլաստուեցան։ Ես չէի տեսներ թերմիտորի 9էն քանի մ'օր յառաջ, ուրիշ մահուան քաշկռառուած կանայքը, որ յդի ծանուցուած էին։ Եւ մարդիկ են ասոնք, Գաղղիացիք են ասոնք, որոնց որ ամենէն ճարտարախօս Փիլիսոփաները վաթսուն տարիէ վեր մարդկութիւն եւ հանդուրժողութիւն կը քարոզեն։

“. . . Արդէն բաւական մեծ ջրմուղ մը փորուած էր Սուրբ Անտոնի հրապարակին մէջ, որ թափուած արիւնն առնետանի։ Որչափ ալ զարհուրելի ըլլայ, պէտք է ըսել, ամէն օր արեան հեղեղը կը վազէր, եւ չորս մարդիկ անդադար կ'աշխատէին մահուան գործադրութեան տոեն՝ արիւնն այն աղքանցին մէջ պարզելու։

“Հոն կէսօրէն երեք ժամ ետքը զոհերու երկայն շարք մ'ատեանին առջեւը կ'իջնար, եւ յամբաքայլ երկայն կամարներու տակէն՝ բանտարկեալներու մէջէն կ'անցնէր, կ'երթար, որոնք որ կարգաւ կեցած էին զիրեներ տեսնելու անյագ ցանկութեամբ։ Տեսայ Փարիզի խորհրդանոցին 45 ատենակալները նոյնպէս ալ Թուլուսի 33 ատենակալները, որ մահուան կ'երթացին նոյն կերպարանքով, որով ուրիշ անդամ հրապարակական հանդէսներու կ'երթացին։ տեսայ 30 ընդհանուր վարձակալները, որ անցան գացին ծանր եւ հաստատուն ընթացքով, եւ Սետանի 25 առաջին վաճառականները, որ մահուան երթալու ատեննին կը խղճային տասը հազար գործաւորներուն վրայ, որոնք առանց հացի պիտի մնային։ Տեսայ զՊէիսէ՝ Գաղղիայի զինուորականաց ամենէն գեղեցիկ մարդը, Անտէի ողոտաբնիւրուն ռուսուց, տեսայ այն ամէն զօրապետները, որոնց յաղթութիւնները յառաջադպյն դարնիներով պատկռած էին . . . վերջապէս ան ամէն զօրաւորու քաջ երիտասարդ զինուորները . . . որ լոռութեամբ կ'երթացին, եւ ուրիշ բան չէին զիտեր, բայց եթէ մեռնիլ։ Փրիւտոն աս նկարը կ'ուզէ կատարել։

“Այ Պոնի գեպ ի հիւսիսային սահմանաց գաւառները խրկուիլը, կրնայ համեմատուիլ հեթանոսութեան ատեն այնշափ վախցուած ընդզաներուն հետ։ Հանդիսի օրեր երաժիշտներու գունդ մը կախազանին քով պատրաստ էր, եւ Այ Պոն

ներկայ գտնուազ աղջկանց կը զբուցէր անհարուր ելք+...
Նոյն լը Պօնէն ապականած ողաք, որ նոյն իսկ իրենց ծնողք-
ներուն լրտեսներն եղած էին, ապահանութիւն կ'ընէին: Ա-
սոնցմէ ոմանք մանր գլխատութեան մերենաներ քովերնին
պատրաստ ունէին, որոնցմով թռչնոց եւ մկանց գլուխները
կարելով, մեծ բաներու կը վարժէին:

“Ծանօթի բան է որ լը Պօն՝ էրկանն ազատուելուն
համար իրեն ձեռքը յանձնուած կին մ’ապականելէն ետքը,
էրիկն ալ բռնել եւ նոյն կնոջն աչքին առջեւը սպաննել
տուաւ, ու ողորմելոյն ուրիշ բան չմնաց, բայց եթէ ըրած
զոհին զարհուրանքը: Այսպիսի գաժանութիւններ պյնչափ
յանախ կը պատահէին, որ Փրիւասն անկարելի է, կ’ըսէ,
դէպքերը համրելլ:

“Նանթի մէջ հռչակաւոր եղաւ քառիէ: Ուժտսունի չափ
կանայք պահեստէն դուրս հանուեցան, եւ հրացանով սպաննուե-
ցան, ետքը մերկ դիակնին երեք օր հրապարակի մէջ ձգուեցան:

“Հինգ ողաք երկու սեռէն ալ, որոնց ամենէն մեծը 14
տարեկան էր, նոյն տեղը տարուեցան հրացանով սպաննուե-
լու: Աւելի շարժական տեսարան մը տեսնուած չէ: Ումանց
պզտիկ հասակը զիրենք հրացանին զնդակներէն ազատած էր,
կապանքներնէն արձակուած՝ դահիճներնուն կարգը կը մտնէին,
եւ անոնց ոտքը փաթթվուած՝ երեսնին վեր ուղղած էին ուր
անմեղութիւն ու սարսափ նկարուած էր: Բայց այն արիւն-
կզակներն ամենքն ալ ոտքերնուն տակ առին յօշուեցին:

“Նանթի խղդուածները: Կանանց մեծ բազմութիւնն մը,
որոնցմէ շատերը յշի էին, եւ ոմանք ալ դիեցիկ մանկիկնին
կուրծքերնուն վրայ կը տանեին . . . այն անմեղ գգուաներները,
այն մատազօրեայ զոհերուն ժպիտները մօրերնուն հոգւոյն
վրայ այնպիսի անձկութիւն կը ձգէին, որ աղիքնին կը ցամքէր,
եւ սրտերնին խշխալէն այն փաղաքշանաց ուժգին պատաս-
խան կու տային, ո՛հ, մտածելով թէ ասոնք ալ վերջիններն
էին: Ծովվեզերքին վրայ մէկան տղայարերը բռնեց, եւ դա-
հիճները հազիւ թէ ծննդեան ժամանակ թողուցին: Ճամբան
առնելով, նաւակի մը մէջ իրարու վրայ դիզուեցան, եւ ետքը
ձեռքերնին ետեւնին կապուեցան: Եղկելի մարց սուր աղա-
զակները գառն կշտամբութիւններն ամէն կողմանէ դահիճ-
ներուն դէմ կը բարձրանային: Թուքէ թուպէն ու Լանպերթի
ասոնց պատասխանը որերնուն հարուածովը կու տային, եւ
երկիւղած գեղեցկութիւնը՝ իր մերկութիւնը այն հրէշներուն
սորին ծածկելու բաւական զբաղած, դողալով աչքը կը դար-
ձրնէր ընկերին վրայէն, որ արեան մէջ թաթխուած, հոգին
կ’աւանդէր իր ոտքին տակ: Բայց նշանը արուած էր, դար-
բինները կացնոյ հարուածով մը նաւուն ծակերը բացին, եւ
ալիքները զամենքն ալ ընդ միշտ ծածկեցին:::

Բաւական չէ աս փոքր նկարագիրն ամէն մարդ լու-

սաւորելու ու այս այնշատի պահնծալի եղբայրութեան խարէռութենէն ազատելու : Հարկաւոր է, որ աշխարհքս ուրիշ փորձեր ալ ունենայ : Կ'աղաշէմ իմ ընթերցազս, որ այս խորհրդածութիւնն ընես, եթէ ընկերութեան մէջէն ամեն ասախանի եւ ամէն որպիսութեան զոհերն եղած ալ են նէ, առկայն յեղափոխութեան ոլիգոր ու պատճառ ըլլոդներէն մէկը չազատեցաւ : Շատ աղէկ կ'ըլլար, եթէ առ համարն օգուտ մ'ընէր անոնց հարկաւոր է :

Բայց մէկ դի ձգելով առ զարհուրելի դարշութիւնները, բոլորովին լուսաւորուելու համար, քիչ մը համեմտուէ ասոնց կծծութիւնը, վասութիւնը, եւ բարբարոսութիւնը, ուզդափառ Եկեղեցոյ աշխարհքիս վրայ հաստատած ճշմարիտ եղբայրութեան գերբնական առատութեանը, ազնուութեանն եւ բաղդրութեանը հետո : Սեւը ճերմակին վրայ ալ աղէկ կը տեմուի ու կը ճանշուի : Ասոնք եղբայր կը ճանշան զանոնք որ մի եւ նոյն լեզուն կը խօսին, ու ինչպէս ամէն մարդ կը տեմնէ, ասիկայ բոլորովին նորելուկ բան մըն է, ինչու որ՝ Եւրոպայի լեզուները բանի մը դարերէ անդին չեն երթար : Եկեղեցին ասոր ներհակ իրեն պարծանք կը համարի իր դիրկը ժողվելու եւ սիրելու ամէն ազդ եւ ամէն լեզու որ երկրիս վրայ կը դանուին : Ասոնք եղբայր չեն ճանշար, բայց եիժէ մի եւ նոյն ցեղէ յառաջ եկածները, որ է ըսել, թէ զանոնք միայն որ մէկ բանէ կ'իջնան, ասիկայ ալ բոլորովին ինքնակամ բան է : Եկեղեցին ասոր ներհակ կ'ընդդրկէ ամէն ազգէ մարդիկ՝ քաղաքականացեալներն եւ բարբարոսները, դիտուններն եւ առէաները, բաւական որ, մարդ ըլլան : Ասոնք կը տարածեն իրենց սէրը (եւ որպիսի սէր) անոնց վրայ, որոնք ծովափառնց եւ լեբանց եւ որոշուած սահմաններու մէջ փակուած են : Եկեղեցին ամենեւին սահման չինանշար, ամէն ծովեր կ'անցնի, եւ ուր որ մարդ կը դանէ, մայրենի բազուկները կը տարածէ եւ կը գրկէ : Ասոնք իրենց մասնական շահերը կը փնտռն, եւ երբ որ ժողովրդեան մը համար հոգ կընեն որուն հայրենիքն ու ազգն ալ արդէն սահմանի մը մէջ ամիսփան են, մարդկային ազգի բարեկարները կ'անուանուին, եւ ասով կը պարծենան . իսկ Եկեղեցին աշխարհքիս ամէն ժողովրդուց բարիք ու երջանկութիւն կը բազնայ, առանց իր խնամքէն մերժելու բարբարոս եւ աներդ երկիրներն ալ, եւ առ ալ աստուածային համեստութեամբ մը : Ասոնք՝ իրենց ամենէն մէծ բարիքներն ափ մ'երկրի, հասարակաց աեսաւթեան մէջ քանի մը լաւագոյն արամագրութիւններու, եւ կենաց քանի մ'առաւելադոյն դիւրութիւններու վրայ հաստատած են : Եկեղեցին այսպիսի ողորմելութիւններով չիշատանար, հազար կը ցանկայ եւ կը հոգայ մարդկանց համար շնորհաց ու փառաց անճառելի պարզեները, առ վիճերն առ աշխարհքիս վրայ, իսկ եաբինները յաւիտենու-

կանութեան մէջ։ Ասիկայ քեզի բնապէս կ'երեւայ, այ ընթերցող։

Բայց ասկից աւելին ալ կայ։ Աէրն իր սեպհական անձն ուրիշին կարօտութեանը ծառայութեան կ'ընծայէ, երբ եղբայրութիւնն առ առաւելն մուրացկանին առջեւը հացի կառը մը կը նետէ։ Իրաւցընէ ողբալից եւ յաճախ տեսնուած տեսարան մըն է, աղքատներ տեսնել, որոնք յառաջ քան գերեզման իշխանին՝ հիւանդութեամբ փոտած մարմին մը վրանին կը կրեն։ Քրիստոնէական սէրէն ի զատ ով կրցաւ այնպիսիները վնառելու երթալ, եւ ամենքը մէկանց հոյակապ հիւանդանոցներու մէջ ժողվել, որպէս զի աւելի եւս հոգաբարձութեամբ դարման գոնեն։ Աւելին կ'ուզես։ Նոյն քրիստոնէական սէրն ամէն օր մեր օրիորդներուն ծաղիկը կը բահաներէ հասակ, զեղեցկութիւն, փափկութիւն, առաջնութիւն, կենաց զուարձութիւն, շատ անգամ ծննդեան ազնուականութիւնը զոհելու մինակ աս ողորմելիները հոգալու համար, եւ իրենց սիրու գոհ կ'ընէ օր այս երկրի վրայ անցուցած քիչ օրերնին, ուրիշ բան չեն ճանչնար, բայց եթէ հիւանդութիւն, դարշահոտութիւն եւ փոտութիւն։

Ծերութիւնն աղքատութեան վրայ աւելնալով թշուառութեան ու զազրութեանց ուրիշ անգունդ մը կը բանայ։ Այս անանկ է եթէ հիմակուան նոր եղբայրութեան հարցըցընես, բայց ասոր հակառակ քրիստոնէական սէրն ասոր մէջ պատուական ակունք գոտած ու ժողված է. եւ երբեք բնութիւնը դժկամակութիւն մը չէ ցուցըներ, որ վեհանձնութեամբ յազթուած չըլլայ։ Բանտերու ու դիավարութեան մէջ զազրութեան հետ կից է այն սոսկումը, որ կը պատճառեն մարդասպանները, սրբապիշները, եւ ամբարիշանները։ Այսու ամենայնիւ սէրը կրցաւ ճամբայ բանալ աշտարակներու խորութեան, եւ խաւարին բանտերու աղաեղի կայաններու մէջ՝ այն դժբախտներուն վրայ մարմնոյ դիւրութիւններու հետ հոգեւոր միմիթարութիւններ ալ սփռելու։ Մինչեւ նաւերուն յատակն անսնց հետ զոցուեցաւ, որպէս զի աւելի պարապավ, թէպէտեւ աւելի եւս մեծադզյն նեղութեամբ անսնց բարիքը կարող ըլլայ հոգալ։

Երկրիս վրայ՝ հրապարակական լիտութեան զոհերէն աւելի զազրելի եւ անարդարոյն բան մը կայ։ Աշխարհքս երկայն ատեն անսնց հետ զեղծանելէն, ապականնելէն ետքը, արհամարհութեամբ կը մերժէ՛ ոտքի տակ կ'առնէ։ Այսողէս երեսէ ձգուելէն ետքը, ով կը մնայ իրենց՝ բայց եթէ քրիստոնէական սէրը, որ զիրենք կը փնտաէ, կը ժողվէ, կը գրկէ, կը մաքրէ ոչ միայն մարմնոյ այլ աւելի եւս հոգւոյ աղոտերէն, եւ իրեն սրբութեամբը զանոնք ալ սրբելով նորէն առջի արժանաւորութիւններնուն մէջ կը նորոգէ։

Եղբայրութիւնն երբեք չմտածեց երկաթներու եւ

շղթաներու տակ մտնել խեղճ ընտանեաց հայրերն ազատելու, որ այլազգեաց գերութեան մէջ կը հեծեին: Բայց քրիստոնէական սէրն ըրաւ ասիկայ: Ո՞վ մտածեց ինք զինքը բոլոր կենաց մէջ աղքատ ու կոչտ տղոց կրթութեանը զոհելու: Ո՞վ նոյն կեանքը բարբարոս ազգերու մէջ անցընելու՝ պարանը վիզու սուրբ միշտ աչքին առջեւն ունենալով, որպէս զի վայրենի մարդիկը քրիստոնեաց եւ քաղաքականացեալ ազդ մը կերպաւորէ: Ո՞վ սորվեցուց ինք զինքը մերկացընելու, ընկերը հաղցընելու համար: Բայց ես չեմ ուզեր հոս տեղս քիչ խօսքի մէջ ամփոփել քրիստոնէական սիրոյ գործքերը: աս մինակ կը զըուցեմ, թէ ցորչափ որ նորելուկ եղբայրութիւնն աս գործքերէն մէկն ալ չիցուցըներ, եւ ուրիշ տեսակներն այնչափ առատ կը ցուցընէ, ինծի հարկաւոր չերեւար նոյնը հրատարակելու մեր մէջը, որ կրնանք գոհութեամբ շատանալ մեր հին ընկերութեամբը: Ընթերցող, դուն ալ աս կարծեաց վրայ չե՞ս:

Գ Լ Ա Խ Խ Խ Է :

Հաւասարութիւն:

Ա. Ամենքնիս ալ օրինաց առջեւ հաւասար ենք: — Բ. Խնչո՞ւ ազնուաս պետութիւնը պիտ'որ չընդուի: — Գ. Խկ առենի առանձնաշնորհութիւնը:

Հաւասարութիւնը՝ ազատութեան եւ եղբայրութեան հետ մէկուեղ ան երեք դլխով կուռքը կը ձեւացընէ, որուն կը խնկարկէն ստահակները: Ի՞նչ կ'ուզեն ուրեմն հաւասարութիւն պահանջողները: Ստուգիւ նոր բան մ'ու անանկ բան մը, որ քրիստոնեութեան աշխարհք բերածէն տարրերէ: Ահաւասիկ ուզածնին: Ընկերական կարգին մէջ միտքերնին դրած են այն զանազանութիւնը վերցընելու որ հրամայողին եւ հնազանդողին մէջ կը գտնուի, այս ինքն կ'ուզեն որ ալ աստիճանի տարրերութիւն չըլայ, ամէն քաղաքացիք օրինաց առջեւ հաւասար ըլլան, ու ընդուին ան ամէն առանձնաշնորհութիւնները, զորոնք ոմանք ծննդեան կամ ուրիշ որպիսութեանց համար կը պահանջնեն, եւ դիմաւորաբար քահանայից առանձին ատեանը դադրի: Ի՞նչ հիման վրայ աս հաւասարութիւնը կը պահանջնեն: Աստուած զմեզ ամենքնիս ալ հաւասար ստեղծեր է, կ'ըսէ մէկը մարդկային բնութիւնն ամենքնուս վրայ ալ հաւասար է, պատասխան կու տայ մէկալը. մէկու մը տրուած առանձնաշնորհութիւնը շատերուն արհամարհութիւն է, կ'ըսէ մէկ ուրիշը: Բայց որովհետեւ աս ամէն գեղեցիկ պատճառները հիմ դնելով հաւասարութիւն կը քարոզնեն, եւ իրօք ուրիշ բան չեն, բայց եթէ իմաստակութիւն եւ անիմաստ խօսքեր, որոնցմով ընկերութիւնը խարել

կուզեն, անոր համար ասոնց վրայ մէկիկ մէկիկ քննութիւնը նելն անօգուտ չէ:

Ա. Ասդութ չէ՞ և մէն ունի և հասարակ ըստ եւ Աս է առաջին սկիզբն առ նիւթիս մէջ, որն որ շափեն աւելի ընդհանրապէս առնելով՝ առաջին ստութիւնը կ'ըլլայ: Ինչու որ եթէ բնութեան տեսակարար հաւասարութեան վրայ կը խօսիս, սաոյդ է՝ որ ամէն մարդիկ հաւասար են, ինչու որ՝ ամէնքն ալ բանաւորութիւն ու անասնականութիւն ունին բայց թէ որ ասով կ'ուզես նաեւ ամէն մէկուն առանձնական կամ անհատական տարրերութիւնն ալ վերցընել, ասիկայ այնչափ սուտ է որ նոյն իսկ ստութիւնն ասկից աւելի սուտ չիկրնար ըլլալ: Մարդիկ իրարու հետ անհաւասար են իրենց բնութենէ ընդունած ձիբքերով. մէկը լուրջ եւ հաստատուն յիշողութիւն մը կ'ունենայ, որն որ ուրիշ մէկը չունի, մէկումը սուր եւ արթուն միտք տրուած է, ուրիշ մէկու մ'ալ բութու թանձր. ոմանք՝ ինչ ուսման որ պատազին, միշտ կը յառաջանան, ոմանք ալ միշտ շափաւոր կը մնան ուսման կամ արհեստի մէջ. ոմանք վառվառուն եւ գործունեայ, ոմանք ալ ցուրտ ու դանդաղ, ոմանց բնաւորութիւնը վեհանձն ու առատաձեռն է, ոմանց ալ վատ ու անարդ: Սուտ է ուրեմն, որ ամէնքն ալ բնութենէ հաւասար են: Ձիբքերուն առ առաջին զանազանութենէն բնականապէս կը հետեւի, որ ամէնքն ալ միեւնոյն բաներու ոչ կրնան զբազիլ, ոչ միեւնոյն վախճանի յաջողութեամբ համենիլ, ոչ մի եւ նոյն առաւելութիւնները վայելել, եւ ոչ ալ մի եւ նոյն վտանգներէն ազատիլ. հապա ամէն մէկն իր զօրութեանը, իր մոտացը, իր տրամարանութեանը, եւ իր կարողութիւններուն համաձայն կրնայ իր բանը յաջողցընել: Բաց ասկից՝ մարդ իր զօրութիւնները զործածելու մէջ ազատ է. ըսել է թէ կրնայ անոնք ազէկ կամ գէլ գործածել, կրնայ ի գործ դնել մրութեամբ կամ դանդաղութեամբ, կրնայ մէկ դի թողուլ, կամ դատարկութեամբ ծուլանալ, եւ ասիկայ անրաւ աստիճանաւ կը պատահի, ինչու որ նոյն անձը ատեն մը այսպէս, ատեն մը այնպէս՝ իր կարողութիւնները կը զործածէ: Ալ որջապէս մարդ երկրիս վրայ պարզապէս բնական վիճակի մէջ չէ: Ընորհաց կարգի մէջ բարեաց ուրիշ տեսակ բաշխում մը կայ եւ Աստուած, որ գերազոյն տէրն է, ոմանց մէկու մ'անիրաւութիւն ընելու, ոմանց ուրիշներէն աւելի՝ մեծագոյն պարզեներ կը չնորհէ, ինչպէս հաւատքնիս ցուցընէ:

Արդ՝ առ աղբիւրներէն՝ այսինքն է՝ բնական այլ եւ այլ ձիբքերէն, ասոնց ազատ գործածութենէն եւ զանազան ընորհաց պարզեներէն բազմատեսակ իրաւունքներ կը ծնանին որոնք որ այն պահանջուած հաւասարութիւնն աշխարհիս երեսէն կը վերցընեն: Քանի մ'օրինակներու մէջ ասիկայ աղէկ կը տեսնես: Մէկը, որ գիտութեանց, արհեստներու կամ

հասարակաց գործքերու տեսչութեան մէջ հանձար ու յաջողութիւն ունի եւ իր փոյթովն ու երկարաւու ուսմանըքովը առելի եւս առջեկութիւն ունեցեր է, բնականապէս այս առաւելութիւնները շունեցողէն վերադոյն պիտ'որ շըլայ՝ թէ որ շես ուզեր որ զեղացի մը՝ բժիշկ, տիմար մը՝ օրէնսդիր, կոյր մը՝ առաջնորդ, ազէտ մը՝ վարդապէտ ունենալը, ճշմարիտն ան է, որ ասոնք միշտ այնպիսիններուն վերաբերին, որոնք ի բնութենէ միջոցներ ստացած են նոյններն ի գործ դնելու։ Ասով շենք ուզեր ըսել, որ հանձար ունեցողը մեծաւոր ձնած է, այնու եղանակաւ, ինչպէս ոմանք կը պաշտպանեն, այնպէս որ հանձարն իրաւանց ու իշխանութեան հետ շփոթուի, այլ կ'ուզենք միայն ըսել, թէ, ան որ առ ձիրքն ունի բնութենէ առ այս կարգեալ է, եւ շուտ կամ ուշ նոյն պաշտոնը կ'ընդունի օրինաւոր եղանակաւ։ Եւ ինչպէս որ բնութեան ձիրքերը տեսակ տեսակ են, այսպէս ամէն մարդ կը տեսնէ, որ անկից տեսակ տեսակ իրաւունքներ կը ծնանին։

Աս ձիրքերուն գործածութիւնը, որ իւրաբանչիւր որ կը բանեցընէ, անհաւասարութեան ուրիշ աղբիւր մըն է։ Վասն զի յայտնի կը տեսնենք որ երբ ոմանք կ'աշխատին ու կը դորձեն, ուրիշները կը զբոսնուն եւ ժամանակին կը կարսընցընեն, ոմանց առաքինօրէն վարուած առենը, ուրիշները մոլութեան մէջ կը նետուին, մէկը ունեցածը շունեցածը կը մսիսէ կը փնացընէ, մէկալը կը պահէ ու կ'անցեցընէ։ Այսպիսի առրբեր գործողութիւններէ ուրիշ բան յառաջ շիզար, բայց եթէ առրբեր իրաւունքներ։ Գուն' որ պատուաւոր արուեստաւոր մըն ես, զիշեր ցորեկ կ'աշխատիս, գուն' որ համեստ զեղացի մըն ես ու առաստ իրիկուն կը քրտնիս, անոնցմէ աւելի բան պիտ'որ շտանամա, որոնք իրենք զիրենք մոլութեան տուած՝ օրերնին դինետուններու մէջ կ'անցընեն։ Իրաւասէր գտառաւորդ իմաստուն օրէնսպէտգ, որ կենացդ մեծ մասը փնացուցած ես ընկերին օգուտ մ'ընելու, ուրիշն աւելի յարգ ու պատիւ պիտի չվայելինս, որ իր կեանքը դատարկութեան եւ ազիտութեան մէջ անցուցած է։ Բնութիւնը տուգիւ, մարգկային տեսակին նայելով, ամենքը հաւասար ըրած է, բայց իւրաբանչիւրոց անհաւտին նկատմամբ այլ եւ այլ ձիրքեր բաշխած է։ Եւ որովհետեւ առ ձիրքերը գալուի մը կը նմանին, որն որ ամենքը միօրինակ շնոր բանեցըներ, այսպէս հարկ է որ առ ձիրքերուն այլ եւ այլ գործածութիւններէն այլ եւ այլ անհաւասարութիւններ եւ զանազանութիւններ յառաջ գան:

Բնութեան տեսակաբար հաւասարութենէ օրինապէս յառաջ եկած հետեւութիւնն ինչ է։ Աս է, որ ամենքն ալ նոյն իրաւունքներն ունին, ցորչափ որ գործք մը յառաջ եկած չէ, որ օրինաւորապէս ոմանց առանձին իրաւունք շնորհէ։ որ ուզողն առ իրաւունքներուն կընայ բազմալ եւ կընայ

հասնիլ, եւ անզամ մը ստացուած թյալէն ետքը պէտք են յարգուիլ, բայց ասկից երբեք չիհետեւիր որ մէկը կարող շրջայ մէկալը գերազանցել: Արդարութեամբ հարստութիւն ժողվոզը, կրնայ արդարութեամբ նոյնը դործածել. իր արդիւրութիւնը ուրիշէն վեր պատիւներ ստացողը կրնայ արդարութեամբ նոյները վայելել: Այսպէս կրնաս ըսել ամեն առանձնաշնորհութիւններուն համար, որոնցմէ աշխարհքիս վրայ ընկերութեան այլեւայլ աստիճանները յառաջ կու գան:

Ասիկայ ընդհանրապէս ենթագրելէն ետքը, դառնանք մեր նպատակին: Ստոյդ է թէ ահն + - շ + - շ + օրեն+ին - - վ + - շ - - - - պէտք էն ըլլլ: Մէկ կողմանէ ամենաճշմարիս է, ինչու որ ասանկ կը պահանջէ արդարութիւնն ասոր հակառակը կը պահանջէ: Ստոյդ է, որ դատաւոր մը քաղաքացւոց ամեն իրաւունքներն ալ հաւասարապէս պէտք է յարդէ, որչափ որ ասոնց յարդը ընդհանուր օրէնքէն կը բղխէ, այնպէս որ եթէ գալտի մը համար վէճ կայ, աս վէճը պէտք է որոշուի ըստ իրաւանց պատճառներով, առանց միտ գնելու թէ աս պատճառներն ազնուականի՝ թէ սոսկականի պիտնականի՝ թէ տղէտի, առանձնականի՝ թէ դատաւորի նպատաւոր են: Երբ որ բանը՝ շարագործ մը զագելու վրայ է, կամ յանցաւոր մը պատճելու, պէտք չէ նայիլ թէ ասիկայ պատուանուններ կամ եկամուռներ ունի՞ թէ չունի, կամ թէ մուրացկան մըն է, թէ դատարկապորտ: Բայց աս բանիս համար, ուր որ ճշմարիս է հաւասարութիւնը, աշխարհքո հարկաւորութիւն չուներ, 1789ին գաղղիական յեղափոխութենէն հրատարակուած սկզբունքներու, արդէն անցած դրերուն արդարութիւնն ալ նոյնը բարձրածայն կը պահանջէր:

Բայց եթէ արդարութիւնը կը պահանջէ, որ դատաւորն անկողմնակալ ըլլայ օրինաց համեմատ իր վճիռը տալով, այսու ամենայնիւ ամենեւին շարդելեր որ մէկ աստիճանի մը մարդիկ զատ տաեանի մը, եւ մէկալ աստիճանի մարդիկ ուրիշ տաեանի մ'առջեւն ելլան, նոյնպէս ալ շարդելեր որ սահմանուելու պատիժներուն մէն ալ տարբերութիւն մ'ըլլայ: Մանաւանդ թէ շատ դէպքերու մէջ նոյն իսկ բնութիւնն ասանկ կը պահանջէ: Եւ իրաւցնէ դատաւորի պաշտօնին եականն ինչ է: Իրաւանց կատարեալ յաղթութիւնն ապահովցընել. բայց որպէս զի իրաւունքը կատարեալ ապահովութիւնն ունենայ, հարկ է որ աղէկ ալ ճանցուի: Արդ՝ յայտնի է, որ իրաւանց տեսակները շատ ըլլալով, կատարեալապէս չեն ճանչցուիր առանց առանձին ուսման եւ գործնական գիտութեան, որն որ հասարակ տաեաններէն շիպահանջուիր: Իրաք ալ՝ ինչպէս կրնաս պահանջէլ, որ ամեն մէկ դատաւոր խորունկ ճանչնայ ան ամեն բաները որ մարդկային ընկերութեան կամ վեստ, եւ կամ օգուտ կ'ընեն վաճառականու-

թեան, արհեստներու, զինուորութեան, բժշկութեան, ուսման, եւ կրթութեան մէջ, եւ այլն, եւ այլն։ Այսու ամենայնիւ՝ առ նիւթերուս մէջ՝ վճիռներուն արդարութիւնն ըստ մեծի մասին կախուած է այն վեասին կամ օգտին ճիշդ ծանօթութենէն, որ մասնաւոր կարգի ընկերութեան մը կը հասնի։ Ի՞նչ անիրաւութիւն կ'ընէ ուրեմն օրէնսդիրը, թէ որ ամէն մէկ աստիճանի մարդկան իրենց համաձայն ատեաններ ու դատուորներ սահմաննելու բլայ։ Մանաւանդ թէ բնութեան ալ համաձայն չէ արդեօք ասանկ վարուիլը կամ թէ արդարութիւնն իսկ ասանկ շիպահանջեր շատ գեղքերու մէջ։ Ազէկ գիտեմ, թէ հիմակուան ատենս, որ կօշկակարէ, բանջարավաճառէ, ձկնորսէ մը կազմուած երգուեալներու ատեանը դատաւոր կը նատի քաղաքական գրութեան մը յանցաւորութիւնը դատելու, օտար բան մը կ'երեւայ այնպիսի անձանց ատեանը՝ որ տեղեակ են խնդրոյն տալու վճիռներուն։ բայց գուցէ ոմանց ներելի բան մ'երեւայ։

Նաեւ որուելու պատիժներու մէջ ճիշդ հաւասարութիւն պահանջելը, ինչպէս ոմանք կ'ուզեն, անիրաւ է թէ քաղաքացւոց կարգերէն եւ ոչ մէկն անպատիժ պէտք է մնալ, ասիկայ արդար է։ թէ յանցանքը հաւասար եղած ատեն մէկ կարգը մէկալ կարգէն աւելի ծանրադոյն պատժով պէտք չէ պատժուիլ, արդար է թայց արդար է որ հաւասարութիւն մը պահուի նաեւ նիւթեական պատժոյն մէջ։ Չէ ասիկայ մեծ անիրաւութիւն է թէ որ դուն թիավարութեան պատիժ կուտաս յանցաւորի մը, որ արդէն իր կեանքն այնպիսի գործողութեանց մէջ անցուցած է, կամ թէ որ բանտի կը դատապարտես այնպիսի մէկը, որուն բոլոր կեանքը արդէն առանց բանտի բանտարկեալի կեանք էր, իրօք կը պատժես, բայց տուած պատիժդ իրեն համար խիստ ծանր չէ, ասոր հակառակ թէ որ նոյն պատժոյ դատապարտես ազնուական մը, հարուստ մը, անտարակոյս առանց համեմատութեան ամենածանր պատիժ մը կու տաս այնպիսաւոյն։ Առջինը տուած պատժովդ իր պատույն մէջ կորսնցընելու բան մը չունի, բայց ետքինը շատ բան կը կորսնցընէ, եւ դուն իրեն պատիւը բոլորովին վրայէն կը վերցընես։ Առջինը հանգիստ եւ փափուկ կեանք մ'անցուցած չէ, ուստի այն պատիժներով քիչ կամ ոչինչ կը կրէ, բայց երկրորդը՝ փափուկ վարժած ըլլալով, նոյն պատիժն անանկ ծանր եւ անտանելի կ'ըլլայ, որ քանի մը ամսուան մէջ առողջութիւնն եւ կեանքն ալ կը կորսնցընէ։ Ուրեմն հաւասար յանցաւորութեան մէջ, եթէ նիւթապէս հաւասար պատիժ տալու ըլլաս, առ տուած պատիժդ կերպապէս հաւասար չէ, ուստի նաեւ անիրաւ է։ Գիտեմ որ, կը գտնուին ոմանք որոնց այսպիսի զանազանութիւն մը ջիղերնուն կը դպիչ եւ կը սկսին դիւահարի պէս աղաղակել, բայց աշխարհքս անդամ մը այսպէս շինուած է, ընկերական եւ ա-

ո.անձնական որպիսութիւնները մէկ մէկու հաւասար չեն, ուստի հարկ է իրերն անանկ ըմբռնել ինչպէս որ են, թէ որ կ'ուզենք արդարութեան՝ իր իրաւունքները պահել։ Շատ աղեկ, ժամանակին խօսեցար, կ'ըսեն, ազնուապետութեան վրայ, եւ ինչ համար ուիշոյ ու զիտ'որ չվերջուի հաստիւն անունիք։ Ընթերցող, աւելի դիւրաւ մարդիկ աշխարհքես կը վերցընես, քան թէ ազնուապետութիւնը։ Կ'իմանաս արդէն, որ ես հոստեղս ազնուապետութեան այլեւայլ կերպարանքներուն վրայ չեմ խօսիր, որով կրնայ երեւալ, հապա ազնուապետութեան վրայ ըստ ինքեան, այս ինքն է, մէկ կարգի մարդկանց վրայ, որն որ ընկերութեան մէջ ուրիշներէն վեր է։ Արդ՝ ընկերութիւնն առանց ասոր չիկրնար ըլլալ, ինչու որ նոյն իսկ ընութեան գործքն է, եւ ընութիւնը՝ որշափ քաղցր է իր գործքերուն մէջ, այնշափ ալ ազգուէ գործադրութեան մէջ։ Եւ իրաւոցնէ՝ գուն ինծի պատասխան տուր, բնական է, թէ չէ, որ ով որ մեծագոյն հանճար ունի, եւ նոյնն աղեկ բանեցուցեր է, նաեւ մեծագոյն բարիք եւ հարստութիւն ժողված ըլլայ, քան թէ ուրիշ մը, որ ոչ մեծ հանճար մ'ունեցեր է, եւ ոչ ալ ունեցածն աղեկ բանեցընել ուզեր է։ Ասիկայ չիկրնար ուրացուիլ։ Բնական է որ, ով որ հարստութիւն մ'ունեցեր է, նոյնն իր որդւոյն ալ թողու։ Աս ալ տարակուսի տակ չիյնար։ Կը տեմնես ուրեմն, որ բարեբարոյ՝ ժիր եւ առաքինի հարց ընտանիքներն աւելի աղեկ կը հոգացուին, եւ աղեկ հոգացուած ըլլալնուն համար, ուայծառութիւն մը եւ ուրիշներուն վրայ ազդեցութիւն մը կ'ունենան, եւ ահաւասիկ առաջին ազնուապետութիւնը, որն որ մինչև գեղացիներուն, արհեստաւորներուն, վաճառականներուն մէջն ալ կը տեսնուի, ուր աւելի հարուստ եւ աւելի բարեկեցիկ ըլլողը, աւելի ազդեցութիւն կ'ունենայ։

Բայց նաեւ պատուոյ եւ կարգի ազնուապետութիւնն ալ նոյնպէս բնական է։ Ինչու որ՝ բնական չէ որ, հասարակութեան օգնելու մեծագոյն յաջողակութիւն ունեցողը, միանգամայն մեծ փութով եւ իր ծանր զոհերովը նոյն հասարակութեան բարիք ընելու ջանացողը նոյն հասարակութեան հատուցում մ'ունենայ։ Նոյն իսկ հասարակութեան բարիքն ասիկայ կը պահանջէ, որովհետեւ ասով շատերուն գրգիռ կ'ըլլայ հասարակութեան բարիքը հոգալու եւ եթէ չենք ուզեր ընկերութեան մէջէն ուժիականութեան եւ գողութեան, առաքինութեան եւ մոլութեան, վարձքի եւ պատժոյ գաղափարները վերցընել, չենք կրնար աս բանս ուրանալ։ Արդ՝ աս վարձատրութիւնը վերջապէս ինչ բանի վրայ կրնայ կայանալ, բայց եթէ բարիքներու առատութեան, մեծագոյն յարգութեան, եւ քանի մը առաւելագոյն իշխանութեան վրայ ընկերութիւնը՝ վարձատրել ուզած մարդուն, ասոնցմէ զատ բան կարող չէ տալու. եւ երբ որ ասոնք ումանց կը չնորհէ,

ահաւասիկ յառաջ կու դայ պատույ ազնուապետութիւնն
եւ կարգի զանազանութիւնը:

Ինչ որ հայր մ'արդիւնաւորած է, չիկրնար, զանե
մէկ մասը, իր որդւոյն շձգել, եւ ասիկայ' թէ նոյն իսկ սկիա-
կանութեան իրաւունքը կը պահանջէ, որ ամեն մարդ իր ու-
նեցածը տրամադրէ ի շնորհս որուն որ կ'ուզէ, եւ թէ կրնայ
ըլլալ որ, արժանիք ունեցող հօր մ'արժանաւոր վարձը
տրուած չանպուի, թէ որ նոյնը իր որդւոցն ալ չանցնի:
Ահաւասիկ ժառանգական արտօնութիւնն: Չեմ ուզեր ըսել,
թէ առանց պատույ անուն մ'ունենալու, մինակ մեծագոյն
հարսաւութիւն ունենալէն յառաջ եկած խարութիւնը, չառ
գերգասատաններ ուրիշներէն աւելի վեր կը բարձրացընէ. ինչ-
պէս տեսնուած են վենետիկի եւ ճենովայի հասարակապե-
տութիւններուն մէջ, եւ հիմայ Ամերիկա՝ Միարանեալ Նա-
հանգներուն մէջ կը տեսնուին: Աս իրաց ընթացքին մէջ
կրնայ, սոյցդ է, եղծում մտնել դործագրութեան առեն,
կամ շափէ դուրս վարձատրութիւն ընելով, կամ մէկու մը
տրուած առաւելութիւնը ուրիշի մը ծանրութիւն տալով, եւ
կամ ուրիշ պատճառաւ. բայց երբեմն պատահած զեղծմունք-
ներն արտօնութեանց արդար եւ իրաւացի ըլլալը չեն դա-
զրեցըներ:

Գ. Բայց ամենէն աւելի ստահակերը խռովողը, եւ ո-
րուն համար որ այնչափ աղմուկ կը հանեն, ԵԽԵՂԵՒԱ-
ԴԻՆԻ ԱՐԱԿԱՆԱՐԴՈՒՆԻՒՆ ըսուածն արտօնութիւնն է. այս-
ինքն այն առաւելութիւնը, որ կղերականաց կարգն իր ա-
ռանձին առեւանը կը կանչէ եկեղեցական անձանց եւ իրաց
դատերը, կամ ինչ որ ասոնց կը վերաբերին: Արդ՝ կը համա-
րիս որ այնչափ աղմուկ յուզելու պատճառ ունին: Թէ հաւ-
արդն եւ թէ միարը հաւասարապէս զիրենք կը դատապար-
տեն: Հարկաւորութիւն չունիմ հոսուեցացոցնելու, թէ
Յիսուսէ Քրիստոսէ հիմնագրուած Եկեղեցին կցած է, եւ
թէ աս Եկեղեցւոյն մէջ ճշմարիտ իշխանութիւն կայ հաւ-
ացեալները հոգեւոր վախճանի մ'առաջնորդելու, որ է յա-
խունական փրկութիւնը, եւ առաջնորդելու Յիսուսէ Քրիս-
տոսէ սահմանուած որունքն միջացներով: Աւզզափառ վար-
դապետութիւնն ասիկայ խնդրոյ տակ շիճգեր: Աս ենթագրե-
լէն ետքը՝ կը հարցընէմ ես բարեմիս ընթերցողին. որո՞ն կը
վերաբերի դատաստան ընելն ան բաներուն վրայ, որ նոյն ՀԵ-
ՆԻՆՅՆ, եւ նոյն ՔԸՆԻՐՈՒԱՆ կը վերաբերին, բայց եթէ այն իշ-
խանութեան, որ նոյն միջացներուն եւ վախճանին մինակ ձևնշ-
ցողն է, եւ Յիսուսէ Քրիստոսէ ասոնց աւանդապահ գրաւած է:
Թէ դառ մ'անիկայ պէտք է ճանչնայ, որն որ անոր գիտու-
թիւնն ունի, ասիկայ յայտնի բան է, եթէ չենք ուզեր նորաձեւ
իրաւագիտութիւն մը հնարել, այս ինքն թէ մէկը դատաստան
ընէ չճանշած նիւթի մը վրայ: Թէ մինակ Եկեղեցին է այս

հանչցողը, հաստատուն կը բռնենք ցորչափ որ աշխարհական Տէրութիւնը չ'ապացուցաներ որ իրեն յանձնուած է քրիստոնէական յայտնութեան աւանդը: Յիսուս Քրիստոս այս իշխանութիւնը յայտնապէս Եկեղեցւոյ աւանդած ըլլալուն, կը վկայեն աւետարանը, աւանդութիւնը, Հարը, Արդապետք, միտքն ու առողջ մոտածութիւնը: Եթէ Եկեղեցին ընկերութիւն մըն է, ի հարկէ կարողութիւն ալ պիտօր ունենայ իր բաները կարգաւորելու: Եթէ Եկեղեցին հեղինակութիւն մ'ունի, հարկ է որ նոյնը բանի մը մէջ գործածէ: Արդ ինչպէս պիտօր գործածէ, եթէ նկատմամբ ան բաներուն, որ իր Հեթանին եւ Քրիստոսէ սահմանուած հիշուերան կը վերաբերին, ոչ սորգեցնելու ամոռ մ'եւ ոչ ալ վճիռալու ատեան մ'ունենայ:

Լաւ զիտեմ, որ աստուածացեալ- Տէրութեան կողման կիցները պիտօր ըստն, թէ Եկեղեցւոյ իրեն սեպհականել ուզած դատերուն մէջ քննուած բաները զուտ նիւթական առարկաներ են. նիւթական է տաճարը, նիւթական է ամուսնութիւնը, նիւթական են բարերարութիւնները: Բայց ասանկ խօսողը՝ ինքն ալ քիչ նիւթական պիտօր շըլայ. ինչու որ թէպէտ եւ սույզ է որ ան առարկաները բնական երեւոյթին նոյնելով նիւթական են, բայց ուղղափառն ասոնց վրայ Եկեղեցւոյ բան մը չիհարցըներ, բայց եթէ հօգեւորին նկատմամբ: Չիհարցըներ ոչ քարերուն վրայ որոնցմով տաճարը շնուռած է, ոչ սերնդեան բնական օրէնքներուն նկատմամբ, եւ ոչ ալ բարերարութեանց դաշտերը սերմանելուն եղանակին վրայ, հապա՞ կը հարցընէ, թէ ինչպէս տաճարի մէջ քարոզատութիւնը պէտք է ընդունիլ, թէ ինչպէս ամուսնութեան դաշնիքը պէտք է գնել, որ Քրիստոսի խորհրդոց հիմնագրին կամացը համաձայն ըլլայ, կը հարցընէ թէ, իր գտնուած որպիսութիւններուն, կամ գործածած պաշտօնին մէջ, եւ կամ նոյնին հանդերձաւորութիւնն ընդունելէն եոքը, կրնայ արգեօք աղքատաց ստացուածքը վայելել նոյն բարերարութեանց մէջ: Թէ որ աս նիւթերուն մէջ աշխարհական տեսուշ մը վճիռ տալուզէ աս պատճառանքով, որ Եկեղեցին քարէ է, բարերարութիւնները հողէ են, ամուսնութիւնը բանաւոր անասուններու է, ինք զինքը ապշտութեամբը տաղուկալի կ'ընէ. վասն զի զիտուած Հեթանը գործածուած Նի-Ռին շիրոնալով զանազանել, տիմարութեամբ նիւթականը հօգեւորին հետ կը շփոթէ: Ասոր համար, թէ որ չենք ուզեր թանձր մոլորութեան մէջ իյնալ. հարկ է որ, ինչպէս կրկին իշխանութիւն կ'ընդունինք, ասանկ ալ կրկին առարկայ ճանշնանք, որոնց վրայ իշխանութիւնն ի գործ կը դրուի: Ուստի ինչպէս երկու իշխանութիւններն ալ իրաւունք ունին վախճանին ուղղելու ուղղափառ ազգի մ'ամրողջ բազմութիւնը, նոյնպէս երկուքն հաւասար պարտաւորութիւն ունին իրենց վախճանին

նկատմամբ գատաստան ընելու . ոչ աշխարհական գատառը կրնայ հոգեւոր վախճանին նկատմամբ վճիռ կորել , եւ ոչ ալ եկեղեցական դատաւորը ժամանակաւորին նկատմամբ . ուստի՝ հարկ է որ միշտ երկու դատաստաններ , երկու զանազան առեաններ գանձուին :

Բաց ասկից՝ յայտնի խօսինք , ինչո՞ւ առեւորական , ծովական , եւ զինուորական զատ զատ առեաններ կ'ուզես : Պատճառը խիստ յայտնի է , վասն զի առանձին հմտութիւն կը պահանջուի աղեկ դատաստան ընելու վէճերու մէջ , որ կը պատահին առուտուրի , նաւարկութեան , եւ պատերազմական բաններու նկատմամբ , եւ հաւանական չէ , որ հասարակ դատաստրները ճանչնան աս ամէն նիւթերը , որ այնշափ մէկը մէկալէն տարրեր են : Շատ աղեկ , եւ խիստ իրաւացի է , որ ասանկ ալ ըլլայ , որովհետեւ ամէն պարագաները մէկ տեղ տանելով ծիծաղական եւ այլանդակ բան է , որ մէկը դատաստան ընելու ելլէ այնպիսի դատի մը մէջ , զոր շիճանչնար : Բայց ան ատենը , անկեղծութեամբ պատասխան տուր , աս պատճառը հազար անգամ աւելի շնչօրեր նոյն իսկ եկեղեցական դատերուն համար ալ : Եթէ հասարակ դատաւորը միշտ բաւական շիհամարուիր աշխարհիս զանազան արհեստները ճանչնալու , Եկեղեցական նիւթերը ճանչնալու միշտ բաւական պիսո՞ր ըլլայ : Կրնայ ան աստիճանի հիմնովին ճանչնալ հաւատոյ վարդապետութիւնները , խորհուրդները , հրահանգները , բարոյականը , եւ այն ամենայն որ սուրբ կանոններուն կը վերարերին , որ սուրբ մօլորութեան մէջ չգլորի : Իսկ եթէ՝ աս դիտութիւնը չունի նէ , ինչպէս կրնաս զուն զինք դատաւոր գնել : Կը վախնաս քիչ մը ստակի մրրալից շահերը դատաստանի մը ոգիառութեանը զոհ ընելու , եւ ասոր համար ալ քու այնշափ պանծալի հաւասարութիւնդ կ'եղծանես եւ չես վախնար ուղղափառ ժողովրդեան մը աւելի եւս ծանրագոյն շահերը վտանգի մէջ գնելու , ինչպէս են իր հաւաքին մաքրութիւնը , բարոյականի , հրահանգաց , եկեղեցական օրինաց պահպանութիւնը տղէա ատենի մը դատաստանին տակ ձգելով : Բաց ասկից՝ այն երկիրներու մէջ , ուր հաւասարութիւն կը զօրէ , կրնան դատաւորի պաշտօնները խղճիւ եւ հոգւով կորուած մարդիկ , մինչեւ բողոքականներն . ու հրեաներն ալ ձեռք ձգել . եւ ասոր Եւրոպայի մէջ բազմաթիւ օրինակները չունինք : Արդ՝ կ'աղաջեմ , (քիչ մը մէկդի ձգէ կրից նախապահարմունքները) իմաստուն , խոհեմական , իրաւացի կ'երեւայ քեզի , որ այսպիսի անձինք վճիռ տան եկեղեցական դատերու մէջ , եւ որոշեն , օրինակի համար , թէ աս կամ ան եղանակաւ եղած ամուսնութիւնը խորհուրդ մըն է , թէ աս կամ ան պայմանով արուած հանգերձաւորութիւնն օրինաւո՞ր է , եւ ուրիշ ասանց նման բաններ : Ասոր անիրաւութիւնը նոյն իսկ կոյրերուն աշքին ալ կը զարնէ :

Եւ ասիկայ անանել նշմարիտ բան մըն է, որ նոյն իսկ հանդիպութիւնները հանդիսական՝ բայց անժխտելի հակառակախօսութեամբ՝ պարտաւորեցան հաստատել արտօնացեալ ատեանները, այնչափ գէմ խօսելէն ու գործելէն ետքը: Քսակը գլխաւորաբար աշխարհքիս տեսուշներուն համար միշտ հոգ պատճառող գործողութիւն մըն է տեսակ մը երկիրներու մէջ, որոնք ազատորեն եւ ըստ հաւասարութեան կը կառավարուին. եւ ահաւասիկ անոր սիրոյն համար շատ մը տնտեսական ատեաններ դրուած են, ինչպէս որ առանձնական քամիին նպաստելու համար ալ վաճառականութեան ատեաններ հաստատուած են: Ինչ որ վաճառականաց քսակը կարող եղաւ ընել, նոյնը զինեալ զօրութիւնն ալ կրցաւ ընել, եւ այսպէս ծովական տեսչութիւնն եւ զինուորութիւնն իրենց առանձնական ատեաններն ունեցան: Իսկ ծերակըսը, ատեակալները, եւ Ա-հ-ո-դ-ր ժաշուդդիոն պատգամաւորները: Մտածէ մըմը, թէ ասոնք, է Շ-ո-հ-ո-ց Ա-ս-տ-ո-ն-ե-ա թագաւորներուն յաջորդները, յանձն կ'առնուուին արդեօք ողորմելի մահկանացուաց մնացորդ բազմութեան մէջ խառնուիլ: Պատգամաւորն Ա-բ-ո-ն-բ-ո-ր-է-լ հրատարակուեցաւ, թէ զինքը պատգամաւորաց սենեակը աշխարհական բազկի շիյանձներ նէ. այսպէս, թէ պաշտօնեաներուն եւ թէ ծերակոյաբն համար ալ նոյն իսկ ծերակոյաբն մէջ արդարութեան ատեան մը դրուեցաւ, եւ առ բացառութիւնը օրինաւոր ընելու համար յառաջ բերուեցաւ ժողովրդեան հարկաւորութիւնը, որոն որ օգուտն աս Ա-բ-ո-ն-բ-ո-ր-է-լ ինեւ կը յառաջացընէին: Մեծանուն առ լա թուր սպարապետը աս բանս Փիէմոնթի ծերակաւտին խորհրդածութեանը յանձնեց սքանչելի յայսարարութեամբ մը, երբ որ նոյն ծերակուտին մէջ եկեղեցտիկան ատեանը վերցընելու վրայ կը խօսուէր: Ան ատեանները, ըստ առ լա թուր, մեր երկրին մէջ չօրս արտապոյ կարգի գատասահանարաններ կային. պատերազմի խորհուրդը, ծովապետութեան խորհուրդը, վաճառականութեան ատեանները, եկեղեցական ատեանները: Առջ երեք ատեաններուն դործողութիւնը գրեթէ երկուհարիւր հազար անձանց վրայ կը տարածուէր, չորրորդինը չորս կամ հինգ հազար եկեղեցականաց վրայ: Առկից զատ աս խորհրդածութիւնն ալ ըրաւ, թէ առջի երեքը կառավարութեան ձեռքն էին, որովհետեւ Տերութեան բաներու կը վերաբերէին, իսկ վերջինը դաշինք մըն էր, որ նուազ խօսելով, վեհ եւ պատկառելի իշխանութեան մը հետ դրուած էր: Ինչո՞ւ ուրեմն աս Անոնի ջնջուեցաւ, եւ մէկալները պահուեցան: Ո՞ւր կը մնայ ուրեմն ամէն քաղաքցւոց հաւասարութիւնը օրինաց առջեւը: Ի՞նչ է աս այլանդակ հակառակախօսութիւնը:

Աղէկ գիտեմ, ասոր ինչ պատասխան պիտ' որ աան. թէ պատգամաւորը, պաշտօնեան, ծերակուտի անդամները

այնպէս հարկաւոր անձինք են հասարակաց բարւոյ, որ իրենց համար անբռնաբարելիութիւնը հարկ մըն է: Թշուառական են, թէ որ ասանկ կը պատասխանեն: Ինչու որ՝ միթէ հազար անդամ աւելի հարկաւոր չէ՞ ժողովրդապետութեան՝ իր ժողովրդապետը, հիւանդանոցին՝ իր մատուանապետը, վարժարանին իր տեսուչը, թէ մի մը՝ իր եպիսկոպոսը: Գուցէ թէ այն յարգութիւնը հարկաւոր կը համարին այն արժանապատութեան որ վրանին կը կրեն: Բայց թէ կ'ուզէք յարգութիւն ցուցընել արժանապատութեան՝ ինչու հաւասարութեան վրայ կը խօսիր: Բաց ասկից քահանայական վեհ արժանապատութիւնը հարիւր անդամ աւելի պատկառելի չէ՞ մի: Գիտենք, որ Յիսուս Քրիստոս աշխարհը եկաւ ճշմարիտ կրօնը հաստատելու, եւ ուզեց Եկեղեցի մը, որուն մէջ պաշտօններու եւ պաշտօննեաներու զանազանութիւն ըլլայ: Ուզեց, որ ոմանք հրամայեն, ոմանք ալ հնազանդին, ոմանք սորվեցընեն եւ ոմանք ալ սորվին: Աս վախճանաւ ոմանց մասնաւոր իշխանութիւն տուաւ եւ իրենց վրայ ներքին որպիսութիւն մ'ալ աւելցուց, այսինքն է գերբնական շնորհը մը. որն որ ուրիշներուն զլացաւ: Աչ ամէնքն առաքեալ են, ոչ ամէնքը վարդապետ են, ոչ ամէնքը մարդարէ են, կ'ըսէ Ս. Պօղոս, բայց շնորհաց բաժիններ կան, այնպէս որ մէկը մէկաշներէն վեր է: Արդ՝ աս բաժինը, եւ աս բարձրացումը դնելէն ետքը, զօրն որ Յիսուս Քրիստոս հաստատեց եւ զորն որ ուզզափառ մը շիկրնար ուրանալ, ինչու քահանաներն ալ պիտ' որ շունենան գոնէ վերը յիշուած անձանց հաւասար իրաւունք մը՝ մասնաւոր ատեաններու մէջ դատուելու: Քահանաները քրիստոնեայ ժողովրդեան ճշմարիտ հայրերն են, ուստի բնական է, որ անոնց առանձին յարգութիւն մ'ունեցուի: Քահանայը են Աստուծոյ կենդանոյ, եւ բնական է որ Աստուծոյ ակնածութիւն մ'ըլլայ, որուն որ կը վերաբերին: Իրենք մասնաւորապէս Յիսուսէ Քրիստոսէ ընտրուած են, եւ անկից մասնաւոր շնորհքներու օրհնութիւնն ընդունած են, եւ ինչու մասնաւոր կարգաւորութեանց տակ պիտ' որ չըլլան, զորոնք իրենց համար տուած է: Ինչու ուրեմն անբնական պիտ' որ համարուի, որ քահանայ մը, որն որ հաւատոյ աչքին առջեւը արժանաւորութեամբ, շեմ ըսեր վաճառականները, զինուորականները, խորհրդանոցի պատղամաւորները, հապա նոյն իսկ թագաւորները, ինքնակալները կը զերազանցէ, ուզզափառ երկրի մը մէջ, այսինքն է երկրի մը մէջ ուր այս արժանաւորութիւնը ճանշցուած է, նաև դատաստանական ատենի մէջն ալ առաւելութիւն ունենայ, որ հան դատուի: Ուրեմն շարդարանար հաստարախանիքուն անիրաւութիւնն ու անամօթութիւնը, եւ ոչ անոնց առջեւն իսկ, որոնք շեն ուզեր տեսնել ասոնց այն խորին կեղծաւութիւնը, որով ի վեաս Եկեղեցւոյ կը քարոզեն հաւա-

սարութիւն մ'ու չեն ուզեր ուրիշ հազար դէպքերու մէջ պահել, ուր որ պահուելու մեծագոյն պատճառներ կան: Հաւասարութեան քարոզիչները հաւասարութիւնը ստուգիւ բարիք մը համարելու ըլլային, նոյնն ամենուն ալ միօրինակ կը չնորհէին, եւ միշտ կը չնորհէին, եւ աւելի ան նիւթերուն մէջ, որ իրենց իշխանութեանը կը վերաբերին, եւ իրենք առաջնուը կ'ըլլային նոյն հաւասարութեան գլուխ ծռելու: Բայց թժէ այսպէս ընելու ըլլային, շատ շուտով միտքերնին կը փոխէին: Խնձու որ՝ անմիջապէս ձեռքով կը չօշափէին ան ամէն սխալմունքներն եւ ամէն ծաղրական գործքերը, զորոնք կը դործեն անտեղեակ դատաւորները շհասկրցած դատերնուն մէջ: Որչափ որ խղճմտանքնին ալ պակսած ըլլար, կը զգային, թժէ մարդիկ որպիսի մեծ վտանգի մէջ կը դնեն իրենց խիղճը: Երբ որ Աստուծոյ եւ Եկեղեցւոյ հրամանաց գէմ վճիռ կը կտրեն: Փորձով կ'իմանային թժէ, իր առաւելութեանց եւ կարգաւորութեանց մէջ այնշափ տարրեր եղող ընութիւնը մէկ կաղապարի վրայ ձեւացընելը բոլորովին բնութիւնը շնանշնալ ըսելէ, եւ զմարդիկ անիմանալի բռնաւորութեամբ զիրուկոստէսի անկողնոյն¹ վրայ դնել է. կ'իմանային թժէ, հին' բայց յաջորդաբար նոր յաւելուածներով յառաջացած ընկերութիւն մը, առանց անիրաւութեան չիկրնար զրկուիլ այն իրաւունքներէն (յիմարութեամբ արտօնութիւններ կը կոչուին) զորոնք՝ իւրաքանչիւր մասները՝ իրենց ընդունուելու ատենը՝ իրեւ պայման դրած են: Կ'իմանային, թժէ կառավարողներն ընկերութեան կարգադրիչներն են, բայց ընութեան վրայ իրաւունք շունին եւ ոչ ալ բռվանդակ մարդկային ազգն իրենց նեղ եւ շատ անգամ յիմար ըղբղին կաւտինեան լուծին² տակէն անցընելու: Կ'իմանային, թժէ արդարութիւնը, կարգը, ընկերութիւնը նոյն օրը ծնած չեն, որ օրն որ իրենք աշխարհքիս լցուց տեսան, ուստի եւ իրենց չէ մնացեր նոյնն առջի անգամուն կանգնել: Այս ամենայն, եւ ասոնցմէ զատ շատ ուրիշ բաններ պիտ' որ իմանային, թժէ անգամ մը հաւասարութիւնը իրենց վեհ անձին վրայ ալ տարածէին այն պզտիկ բռնաւորները, որ հիմայ աղանդաւորներու հնարքով եւ քանի մը գինուոյ սրուակներու միջոցով անարդին ընտրութիւն մը ձեռք բերած են, եւ պատուաւորներուն ամժոռը նստած՝ կը

1 Պրոկոստէս հողակաւոր աւազակ մըն էր, կ'ըսէ առասպելը, որ Աստիկէի մէջ ճամբրոդներու դարան կը դներ, բռնելն եռը անկողնոյ մը վրայ կը պառկեցընէր, եթէ հասակին սնկողնեւն երփայն էր՝ գուրծ մնացած ճամբ կը կորէր, թէ կարճ էր՝ բռնութեամբ կը քաշէր կ'երկըցընէր:

Թուրքիանէւլ:

2 Ասպուայի ու բնենենասի մէջն է կաւտինեան կիրճը, ուր Հռոմոցեցիս նեղ մտնելով՝ պարսաւորեցան թշնամեաց առջին զէնընկէց անձնատուր ըլլալ, եւ հօն՝ թշնամիներէն կանգնուած կախազնի կամ լուծի մը տակէն անցնիլ մէծէն մինչեւ պպտիկը:

Թուրքիանէւլ:

Հպարտանան: Բայց որովհետեւ ասիկայ չեն ըներ, եւ պարզամիաները խարելով կը շատանան, այսպէս չեն ճանչնար թէ որպիսի այլանդակ բան է, եւ ինչ մեծ յանցանք է իրենց քարոզած հաւասարութիւնը:

Այսու ամենայնիւ թէ որ միսիթարութին, վասնգի նոյն հաւասարութեան մէջ, որ կը յառաջացընեն եւ նոյն իրաւունքներու մէջ, որ կը բռնարարնեն, արժանաւոր հատուցումը պիտի ընդունին: Չէմ ուզեր ասով Եկեղեցւոյ հարուածները նշանակել, որոնք՝ որչափ ալ անարդուած ըլլան, գեռիրենց զօրութիւնը կ'ազգեն, վասն զի դիտեմոր աս պարոնները յանդգնութեամբ ասոնք բանի տեղ չեն դներ: Բայց կ'ուզեմ յիշեցընել, թէ օրինակ կու առն ժողովրդեան, որ իրենց առաջնորդներուն վրայ տեսածնուն պէս իրենք ալ հաւասարութիւն ընեն: Ստուգիւ՝ մէկ դարէ վեր ապստամբներուն բոլոր ջանքերն, աղանդներն ու դադանի ընկերութիւնները, ուրիշ բանով այնչափ վեաս շտուին իշխանաց եւ օրինաւոր կառավարութիւններու դատին, որչափ Եկեղեցւոյ դէմ ըրած սրբապիղը յափշտակութիւններովը: Ասոնք՝ Եկեղեցւոյ մէջ Քրիստոսի իշխանութիւնը չընդունեցան, եւ ժողովուրդներն ալ ըսին, ինչո՞ւ ուրեմն մենք ալ ձեր իրաւունքը պիտ'որ ճանչնանք: Թէ իշխանի մը օրինաւոր է Եկեղեցւոյ դէմ ապստամբիլը, ինչո՞ւ մեզի պիտ'որ արգելուի: Անիկայ իրաւունք չիցարգեր, ահաւոր թնդանութիւններն իրեն օգնական ունենալով, մենք ալ զինք բանի տեղ չենք դներ հրապարակներու եւ պատնէներու օգնութեամբ: Անիկայ յափշտակելու համար բանութիւն ի դործ կը դնէ, ուրեմն ինքն ալ բռնութիւնն օրինաւոր միջոց կը սեպէ նպատակին հասնելու: Ով որ սկիզբ մը կը դնէ, բանաւորապէս չիկրնար տըրանիալ թէ ուրիշ մ'ալ անկից հետեւութիւններ կը հանէ: Այս՝ խել մ'ատեն է, որ առ հետեւութիւնները հանելու սկած են: Բայց եթէ առ համարն իրենց բաւական չ'ըլլար նէ, Աստուած ուրիշ համարներ արդէն պատրաստեր է:

Կնքենք ուրեմն խօսքերնիս թէ, որպէս զի մէկը կարող ըլլայ եկեղեցական ատենին կարծուած անիրաւութեան դէմ այնչափ ազմուկ հանել, հարկ է որ, չճանչնայ իր սեպհական հաւատորը կամ նոյնն ուրանայ, հարկ է որ ինք իրեն դէմ հակառակախօսութեան մէջ իյնայ, հարկ է, որ բնական մոտաց լոյսը ուրանայ, որն որ առ բանիս բոլոր պատշաճութիւնը կը ցուցընէ, եւ հարկ է վերջապէս, որ հասկըցած ըլլայ այն ամենայն, ինչ որ Եկեղեցւոյ իմաստութիւնն եւ ազգաց բարեպաշտութիւնն այնպէս ազէկ իմացեր, եւ միարան հաւանութեամբ հաստատեր էին, թէ մարդկան եւ թէ Աստուծոյ իրաւունքը պահէլու համար: Ինչո՞ւ որ բնական ըլլայ չիկրնար այնչափ ոլաշտուններու, խնամակալութեանց, պարտաւորութեանց եւ իրաւանց միաւորիլ չմերժել, եւ բարձրաձայն

շդասապարտել, ուր որ մարդկան գործողութիւններն այնշափ տարբեր են, եւ այնշափ տարբեր եղանակաւ ի գործ կը դրուին: Ընկերութիւնը չէր կրնար կենալ, ինչու որ ինչպէս անդամներու զանազանութիւն չեղած առջ մարմին մը կարելի չէ, այսպէս կարելի չէ ընկերութիւն մը, ուր որ պաշտօններու, աստիճաններու, եւ որպիսութիւններու զանազանութիւն չկայ: Աւզգափառ կրօնն իր բնաւորութիւնը կը կարսընցընէր, վասն զի եթէ զանազան առաւելութիւնները, այլ եւ այլ պաշտօնները, եւ դլաւորաբար իշխանութեան գործածութիւնը, զորն որ Յիսուս իր Եկեղեցւոյն մէջ հաստատեց, վերցուելու ըլլան, ալ Յիսուսի հիմնածը շիմնար: Ահաւասիկ ուր կը հասցընեն բաները այն ամրարիշանները, որոնք եկեղեցական ատեանը Ծննդել կ'ուզեն: Աս է ուզածնին բնութեան անուամբը, բայց չեն տեսներ որ նոյն իսկ բնութիւնն է առաջին գէմ գարձողը. աս է ուզածնին ընկերութեան անուամբը, եւ ընկերութիւնը կը բազոքէ, որ առանց եկեղեցական ատեանի շիկնար կենալ՝ կարդ ու կանոն պահելով. աս է ուզածնին նաեւ քրիստոնէութեան անուամբը, եւ քրիստոնէութիւնն իր վարդապետութիւններովը, եւ իր բանադրանկներովն ալ կը յայտնէ, թէ կ'ուզէ նոյնը պահել: Ասոր համար՝ եթէ ըստ պատահման հանգիպէլու ըլլաս որ մէկը որինէ որդժունիւան գէմ խօսի, եւ օրինաց առջեւ ամենուն հաւասար ըլլալու վրայ պարծի, դուն մէյմը երեսը նայէ, եւ խզմա իբրեւ խենդի մը վրայ, որ կը խօսի եւ կը հայհոյէ բանին գէմ, շնանչցած. եւ եթէ խտալիա ճամբորդութիւն ընելու ատենդ, քաղքէ մ'անցնելու ըլլաս, ուր բուրգի կտոր մը կանգնուած է, որ եկեղեցական ատեանի Ծննդուիլը կը յիշեցընէ, դուն անիկայ ալ աշքէ անցուր, իբրեւ յիշատակարան մը, զորն որ կամ ժողովուրդն իր մոլեգնութեան մէջ, եւ կամ, չէմ կրնար ըսել, աւելի տղէտ թէ ամրարիլու կողմանկցութիւն մը կանգնած է, մեծ մասին անփորձութիւնը, եւ շատերուն ալ ծանծազամութիւնն օգնական առնելով, որուն համար լաւագոյն ժամանակի մէջ ամընալէն երեսը պիտ' որ գոցէ:

Գ Լ Ա Խ Խ Խ Բ .

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՎԵՀԱՊԵՏՈՒԹԻՒՆ :

Ա. Ժողովուրդը վեհապետ է: — Բ. Աստուածաբաններն ալ նոյնը կ'ըսեն:

Այլ եւ այլ հաւասարութեանց մէջ, որոնց վրայ նախընթաց գլխոյն մէջ խօսեցանք, հաւասարութիւն մ'ալ կայ, որուն վրայ արժանի է, որ մասնաւոր խորհրդածութիւն ընենք, վասն զի ուրիշ հաւասարութիւններէն շատ աւելի ան-

կարգութեանց պատճառ է, իշխաններն ու ժողովուրդները, թագաւորներն ու հպատակները, ստորիններն ու վերինները, զամենքն ալ հաւասար բռնելով։ Ասով իշխանութեան սկիզբը վերցուած, սպատամբութեան իրաւունքը հաստատուած Կ'ըլլայ, ընկերութիւնը տակն ու վրայ ընելու, եւ երբեք վայրկեան մը հանգարտութեան մէջ չնդելու սկիզբը կը դրուի։ Արդաս նիւթիս վրայ՝ իր հարկաւորութիւնը մտածելով՝ երկայն ձառ մը դրելը շատ պատշաճաւոր կ'երեւար, բայց՝ իմ կամքս հառեր դրել չէ, հապա ամենէն հասարակ գժուարութիւններու քանի մը պատասխան տալ։ Այսպէս բաւական կը համարիմ ան խօսքերը քննութեան առնելու, որոնք աւելի ճշշմարտութեան երեւոյիթ մ'ունին։

Ա. Առաջինն է այն ռամկական առածը թէ ժողովուրդը վեհադիր է, ուստի իրեն կ'ինայ հասարակաց բաներու խնամակալութիւնը, կրնայ մերժել իշխանները, եթէ իրեն քմացը համաձայն չեն, մինչեւ զենքով ալ իրենց գէմ կրնայ ելլել։ Արդ՝ ով ընթերցող, աս առածին մէջ բովանդակուած երկդիմի եւ վտանգաւոր իմաստը մեկնելոս յառաջ, կը հարցընեմ քեզի, դուն քեզմէ շուտ մը, չեմ ըսեր քու ուղղափառ հաւատքովդ, հապա քու ուղիղ դատմամբդ չես գտներ, որ ասոր մէջ մեծ ստութիւն մը պահուըտած ըլլայ։ Իրաւցընէ, թէ որ ստոյդ ըլլար այն խօսքը, ալ աշխարհքիս վրայ ամենեւին կառավարութիւն չէր մնար։ Երեւակայէ, թէ որ կ'ուզես, միապետութիւն մը, սակաւապետութիւն մը, կամ նաև ռամկապետութիւն մը, որոնք ան ձեւերն են, որոնցմէ մէկուն կամ մէկալին ամէն տեսակ կառավարութիւնները կը վերաբերին, բայց ամենուն մէջն ալ միշտ հարկաւոր է մնայուն իշխանութիւն մը։

Թէ որ վեհապետական իշխանութիւնը՝ իր ամէն իրաւունքներովը՝ ժողովրդեան վրայ է, ինչպէս հիմայ կը հրատարակուի, կրնայ աս ժողովուրդն ամէն բոսէ ըսել հասարակապետութեան գահէրեցին, աւագաց ժողովքին, կամ բացարձակ կամ սահմանադրաման թագաւորին, որ ելլէ երթայ։ Աս ձիրքն իր վեհապետական իշխանութիւնը չիկրնար զացուիլ։ Եւ ինչ որ այսօր կ'ընէ, կրնայ նոյնը վազն ալ ընել, ինչու որ ցորչափ որ տանենակալը պաշտօնին մէջն է, կրնայ միշտ իր իրաւունքները բանեցընել։ Արդ՝ որովհետեւ աս վեհապետը շարժելու, անոր բան մը ուզել եւ դարձեալ շուզել տալու համար բաւական է որ ռամկավար մը չորս հինգ իմաստակութիւններ հրատարակէ, ինչպէս փորձն եւ ամէն պատմութիւնները կը ցուցընեն, անոր համար ընկերութիւնն երբեք ուրիշ բան չունենար, բայց եթէ ապստամբութիւններ եւ աղմուկներ, զարն որ հարկաւորութիւն չունինք երեւակայելու, վասն զի արդէն փորձով կը տեսնենք։ Աւստի՛ զով կրնան համազցընել առնեք, որ Աստուած՝ ընկերութեան, կարգի, խալաւ-

դութեան հաստիչն այսպիսի զարհուրելի անկարգութիւն մը հնարած ըլլայ:

Բաց առկից՝ ինչպէս կընայ յայտնի շտեանուիլ, թէ ժողովրդական վեհապետութիւնն ուրիշ բան չէ բայց եթէ մասց կեղծիք մը, երբ որ իրաց ընթացքը, բնութեան զօրութիւնն ամէն ատեն տեղ նոյնը հաստատութեամբ մերժած է: Որպիսի երեւակայութիւններով եւ ենթագրութիւններով ասիկայ հնարուած է: Միթէ գտնուած է երբեք ժողովուրդ մը, ազգ մը, ուր ժողովուրդը պարտաւորուած չըլլայ ըստ մասին երկիր գործել, ըստ մասին արհեատ բանեցընելու, եւ ամէնքն ալ միշտ հպատակ ըլլալու քանի մ'ընկերութիւնը կառավարող անձինքներու: Ըստէ թէ մարդկային ազգն երբեք բան հասկցած չունի, եւ թէ բնութիւնն երբեք ի գործ դրած չէ այն կարգաւորութիւնները, որ իրմէ բիսած են: Տղայական է, ծաղրական բան է, մանաւանդ թէ, թշնամանք մը, նախատինք մըն է, ինչու որ՝ զոնէ ժողովրդական վեհապետութեան հրատարակուելէն եարը, ժողովուրդը պէտք էր նոյնը գործադրելու սկսիլ: Այսու ամենայնիւ շատերը քեզի կը զրուցեն, թէ երբեք ժողովուրդն այնպէս ողորմելի հպատակ եղած չէ, ինչպէս իր վեհապետութիւնը հրատարակուելէն եարը: Եւ ասոր փորձերը ձեռքերնին է բայց ստուգիւ ոչ որ կարող է ուրանալ որ, աս վեհապետ ժողովուրդը (իր վեհապետութեան հրատարակուելէն եարն ալ) եթէ կ'ուզէ ուսել, հարկ է որ աշխատի եւ քրանի. թէ կ'ուզէ խմել, հարկ է որ վաստրկի. թէ որ կ'ուզէ հագուիլ, հարկ է որ ստանայ. թէ որ զենքի կանչուելու ըլլայ, պէտք է զինուորի. եթէ տուրը վճարելու ժամանակը հասնի, պէտք է որ վճարէ: Ի՞նչ տեսակ վեհապետութիւն է ասիկայ, որ միշտ ուրիշ հպատակ է. Ի՞նչ տեսակ վեհապետ է անիկայ, որ երբեք ուրիշ յատկութիւն մ'ունեցած չէ, բայց եթէ հպատակիլ: Այսպիսի բաներ զրուցելու համար՝ պէտք է կատարեալ փելխոփայ ըլլալ:

Աս պատճառները բաւական են ցուցընելու, թէ առկարծուած վեհապետութիւնն առասպել մըն է, այսու ամենայնիւ՝ որովհետեւ ժողովրդական վեհապետութիւնը ժամանակիս ամենածանր հիւանդութիւնն է, եւ աս հիւանդութենէ ոչ միայն ռամբկ յեղափոխականները, այլ նաև իրենց ազնուականները մինչեւ նաև տեսակ մը տգէտ ուղղափառներն ալ զարնուած են, անօգուտ չէ յառաջ բերել քանի մը ներբին պատճառներ որոնք իր ոշնչութիւնը կը ցուցընեն:

Եւ նախ առաջին, հրամայելու իշխանութիւնն ուստի կը բիսէ: Մարդ՝ ի ընութենէ հաւասար է ուրիշ մարդու մը, եւ եթէ մարդկային բնութեան էական յատկութիւններուն մրց միայն մեալու ըլլանք, լիգիտցուիր՝ ինչու մէկը մէկալէն վեր պիտի ըլլայ: Հարկ է ուրեմն որ, իշխանութիւնը մարդէն

զատ ուրիշ աղբիւրէ մը յառաջ գայ, որն որ ուրիշ բան չի կրնար ըլլալ, բայց եթէ Աստուած: Բայց ուստի գիտենք որ առ աղբիւրէն կու գայ: Գիտենք բնութեան եւ հաւատոյ ուսմամբը: Բնութիւնը կը խօսի մեզի այնպիսի լեզուաւ, որ անկարելի է շիմանալը, այսինքն է, ցուցնելով մեզի իշխանութեան բացարձակ հարկաւորութիւնը, եւ նոյնը գործքով ալ հիմնելով: Ընտանեաց մէջ զաւակը ցիկրնար ապրիլու մարմար եւ ոչ հոգւոյ կեանքով առանց իշխանութիւն մ'ըլլալու, որ զինքը խնամէ ըստ մարմարյ մնուցանելով, եւ ըստ հոգւոյ կրթելով: Արդ՝ որովհետեւ իրաց առ վիճակն Աստուած դրած է, յայտնի է, թէ Աստուած ասանկ ուզեր է: Ինչպէս կերակրոյ հարկաւորութիւնը, որ ունինք չմեռնելու համար, մեզի Աստուծոյ կամքը կը յայտնէ, որ կերակուր առնունք, այսպէս աննդեան ու կրթութեան հարկաւորութիւնն ալ, մեզի կը ցուցնե Աստուծոյ կամքը, որ ծնողք մեր վրայ իշխանութիւննին ի գործ պիտ'որ դնեն զմեզ մնուցանելու եւ կրթելու: Եւ ահաւասիկ տես որ ինչպէս նոյն իսկ բնութիւնը հայրական իշխանութիւնը կը հաստատէ: Բաց ասկից' նոյն բնութիւնը հազար ու մէկ եղանակաւ մեզի կը ցուցընէ որ, ընտանիքն ընկերութեան համար է, թէ սրտերնուս մէջ անյաղթելի յօժարութիւն մ'առ այն ապաւորելով. թէ մեր անձին պաշտպանութեանը համար անոր օգնութեանը բազմանք ձգելով, եւ թէ այն ամէն տեսակ օգուտներով, զորոնք որ նոյն ընկերութիւնը կրնայ մեզի ընծայել մեր աւելի հանգիստ ապրելուն, աւելի կատարեալ կրթութեանը, մեր բարօրութեանը, ապահովութեանը, գիտութեանը համար, եւ այլն, եւ այլն: Արդ՝ որովհետեւ առ իրաց որպիսութիւնն Աստուծմէ դրուած է, մնիք նորէն ապահովութիւն կ'ունենանք, որ ընկերութիւնն իր գործքն ու իր կամքն է: Բայց կրնաս դուն ընկերութիւն առանց իշխանութեան ըմբռնել: Այլանդակ, անկարելի, ինք իրեն հակառակ բան մը ըմբռնած կ'ըլլացիր, ինչու որ' ընթերակ ըսելը, որոշուած վախճանի մը համար ժողվուած ու կարգաւորուած բազմութիւն մ'ըսել է. առանց իշխանութեան ըսել, ի-ր-ի-ս-ր-ո-ո-դ՝ բայց առանց ի-ր-ի-ս-ր-է ըսել է. առ երկու բաներն իրարու հակառակ են: Ուստի՝ յայտնի է, որ եթէ Աստուած ընկերութեան ըլլալն ուզած է նէ, ի հարկէ ուզած է, որ ըլլան նաեւ այն ամենայն բաները, որ առ ընկերութեան էութեանը հարկաւոր են, այսինքն է իշխանութիւն մը, որ զանիկայ կարգաւորէ: Ահաւասիկ' ինչպէս կ'իմանանք, որ նաեւ մասց տրամարանութեամբ իշխանութիւնն Աստուծմէ կ'իջնայ:

Առ տրամարանութեան վրայ կը համնի նաեւ Հաւատքը: որն որ, ինչպէս միշտ, առ բանիս մէջն ալ մեր խեղճ տրամարանութիւններուն վրայ իր ըստը կը տարածէ: Եւ մեզի պայծառ եւ յատակ յայտնութեամբ կը սորվեցընէ, թէ ամե-

նայն հայրութիւն եւ ամենայն իշխանութիւն Աստուծմէ կու գայ, որն որ գերագոյն կարգաւորիչն է ընտանեաց եւ ընկերութեան։ Ս. Գրոց վկայութիւնները հոռ յառաջ չեմ բերեր, վասնզի ասոնք վերն ուրիշ տեղ մ'արձանագրեցի, եւ բաց ասկից ասոնք՝ վերջի ատեններս հազարաւոր դրուածներու մէջ յիշուած՝ ու ծանօթ են։ Կը հետեւցընեմ ուրեմն, որ ամեննեին խնդրոյ տակ չ'իյնար թէ ընկերական իշխանութիւնը միշտ Աստուծմէ կը յառաջանայ որչափ ալ հակառակ կանչուըռոտելու ըլլան ամէն աշխարհքիս աղանդաւորները, ամէն աստուածային իրաւանց արհամարհողները, ամէն նոր իրաւանց պաշտպանները, ամէն Աստուածապետութեան հայհոյիշները։ Ցորչափ Աւետարանի խօսքերն իրենց զօրութիւնն ունին, ասիկայ ուրիշ կերպ չիկրնար ըլլալ։

Թող Աստուծմէ դաս իշխանութիւնը, պիտի ըսես, բայց ժողովրդեան վրայ կու գայ, եւ ժողովուրդը նոյնն ուզածին կը յանձնէ, իրեն պահելով պատշաճ տեսած ատեն նորէն ետ առնելու իրաւունքը։ Քիչ մը կամաց, այնչափ մի փութար վճիռներդ տալու։ Ժողովրդեան վրայ կու գայ. բայց թէ որ ժողովրդեան վրայ չի կրնար գալ նէ, ինչո՞ւ կը պնդես ժողովրդեան վրայ իջեցընելու։ Թէ որ կրից քողն աչքիդ վրային վերցընելով՝ նայիս մէյմը Աստուծոյ վրայ որմէ ամենայն իշխանութիւն կը բղիէ, նայիս մէյմը ժողովրդեան վրայ, որուն վրայ կ'ուզես որ իջնայ, նայիս դարձեալ նոյն իսկ իշխանութեան բնութեանը վրայ ըստ ինքեան, դուն քեզմէ ամենայն դիւրութեամբ կը տեսնես, որ ըստածդ այլանդակութիւն է։

Իշխանութիւնն ինչ է։ Իրաւունք է սեպհական արդար կամքն ուրիշին պարտաւորիչ ընելու, իրաւունք է ուրիշին կամքը կապելու, ուստի ճշմարիտ վերնագոյնի գործք է։ Արդ՝ կրնան դուն ըմբռնել, որ մէկն իշխանութիւն ստանայ իր սեպհական կամքը՝ իրեն պարտաւորիչ ընելու, ինք զինք կապելու, եւ զինքն իրեն մեծաւոր ընելու։ Աշխարհքիս ամենէն ծաղրական բանը կ'ըլլար։ Արդ եթէ ժողովրդեան վրայ է իշխանութիւնը, ան ատենը ժողովուրդը՝ ինք՝ իրեն վերնագոյն է, ինք՝ իրեն կը հրամայէ, ինք իր կամքը իրեն կը պարտաւորէ։ Ոինիկալիայի քաղաքասպետին համար, կ'ըսէ առակը, թէ մի եւ նոյն ատեն վերնագոյն ու հպատակ է, որովհետեւ ինք կը հրամայէ՝ ինք անձամբ կը կատարէ. բայց թէ ըստանդակ մարդկային ազգը, աս վիճակի հասած է, դեռ ոչ ոք գիտէր։

Աւելի եւս՝ եթէ ժողովուրդն աս ճշմարիտ իշխանութիւնն ունի, ինչո՞ւ համար միշտ կը պարտաւորի նոյնն ուրիշներուն յանձնելու։ Ինչո՞ւ քիչ մ'ալ ինք անձամբ չիզործածեր։ Խիստ գեղեցիկ տեսարան մը կ'ըլլար տեսնել ամրող ժողովուրդ մը, որ ծանրութեամբ վեհապետի կերպարանքն առած կարգադրէ, արամագրէ, ու հրամայէ ան բանը, որուն

եռքը ինք գործադիր պիտի ըլլայ: Ի՞նչ իմաստութիւն կ'ըւլար արհեստաւորներէ, գեղացիներէ, գործաւորներէ արուած օրէնքներու մէջ: Ի՞նչ քաղաքագիտական ընթացք, որուն այս պիտի մշակուած եւ խորունկ մորեր կ'առաջնորդեն: Ի՞նչ յառաջացում գիտութեանց, արուեստից, ամէն ազնուական հրահանգաց. ինչ արդարութիւն վէճերու, կախներու, դատաստանական խնդրոց մէջ, եւ գլխաւորարար ինչ կարգ, ինչ խաղղութիւն, ինչ համաձայնութիւն բովանդակ ընկերական մարմնոյ մէջ: Դարձեալ, որովհետեւ իշխանութիւնն երբեք պէտք չէ պակսի, այսպէս աս ժողովուրդն ալ միշտ ժողոված՝ կեցած պէտք է որ ըլլայ. ինք իրմէ՝ իր քուէները պէտք է ժողովէ, ինք իրմէ՝ իր տարածայնութիւնները կարդադրէ, եւ վեհապետ ըլլալուն համար՝ իրեն հաւասար վեհապետ խոռվարանները պէտք է զապէ պարտքերնին կատարել տայ: Ստուդիւ ասիկայ երբեք չտեսնուած տեսարան մը կ'ըլլար: Արդ՝ կը հարցընեմ, ինչու ժողովուրդն այս ամենայն չիկատարեր, թէ որ իշխանութիւն եւ իրաւունք ունի: Եւ եթէ ասիկայ անկարելի է, ինչու ուրեմն անանկ մը կը խօսիս որ կ'ուզես ըսել թէ, Աստուած՝ այնպիսի իշխանութիւն մը տուած է, որուն գործածութիւնն անկարելի է. ինչ պատճառ, ինչ կարծիք կրնաս յառաջ բերել, որ գոնէ ասիկայ հաւանական ցուցընէ:

Ժողովուրդը մէկու մը կամ շատերուն իշխանութիւնը կը յանձնէ, որ ի գործ դնեն եւ նոյնն իր անունովը բանեցընեն: Յանձնել իշխանութիւնը բայց՝ յանձնելու համար հարկ է նախ ունենալ: Արդ՝ տեսանք որ հակառակ՝ ընդդէմքան է զանիկայ ունենալը, թէ անոր համար որ ընդունակ չէ, եւ թէ անոր համար որ Աստուած անօգուտ՝ մանաւանդ հակասական բան չիկրնար ընել: Ի՞նչպէս ուրեմն կ'ուզես որ յանձնէ այն իշխանութիւնը, որ չունի:

Մանաւանդ թէ եւ ոչ ալ կարող է յանձնել: Ընթերցող, երեսդ խաչ պիտի հանես, աս խօսքերս այսպիսի հաստատութեամբ, եւ այսպիսի ժամանակ լսած ատենդ ուր այնչափ ժողովրդական ընտրութիւններու փառաւոր հանդէսներ կը կատարուին: Այսու ամենայնիւ՝ եթէ միտ դնելու ըլլաս պատճառներուն, որ առջեւդ պիտի դնեմ, ալ չես կրնար տարակուախիլ: Ի՞նչ կը պահանջուի ընկերութեան զլուխ մը կամ այլ եւ այլ զլուխներ ըստ կարգի ընտրելու համար: Կը պահանջուի, որ ժողովուրդը յայտնի ճանչնայ աս երկու բաներն: Մէջ մը թէ վերին կառավարիչներու յատկութիւններն որոնք են, եւ թէ կառավարութեան նպատակն ինչ է, ու այլ եւ այլ պաշտօններու համաձայն մարդիկ ընտրելու համար ինչ միջոցներ հարկաւոր են, ապա թէ ոչ վտանգի մէջ կ'իյնանք Լանցա մը կամ ֆարինի մ'եկամտից պաշտօնեայ, Ռիբասովի մը կամ Զիպրարիա մը պատերազմի պաշտօնեայ դնելու, եւ

ասոնց նման բաներ: Երկրորդ պէտք է ճանշայ, թէ որ մարդկանց վրայ պահանջուած ձիրքերը կը գտնուին, որպէս զի պաշտօնները մարդկանց համաձայն տրուին: Արդ՝ ասիկա, որ ամէն հրապարակական իրաւանց տեղեակներուն խռառվանելովը՝ ընկերութեանը կառավարիչներուն ամենէն դժուարին գործքն է, վասն զի քաղաքագիտական ուսման գագաթն է, կրնայ անդասանաց գեղջուիներուն, քաղաքաց արհեստաւորներուն՝ խանութպաններուն՝ վաճառականներուն պաշտօնն ըլլալ, որոնք ժողովրդեան մեծ մասը կը ներկայացընեն: Նոյն իսկ խորհրդանոցներու պատգամաւորներն անուանելու ատեն, ժողովուրդն իրոք Բնչ գատաստան կ'ընէ, մէկն ընտրուծ ատենը, որուն երրեք ոչ անունը լսած էր, եւ ոչ ալ ձիրքերը ճանչցած էր՝ մինչեւ ան օրն՝ որ ոմանք անոր (ժողովրդեան) տեղը բռնելով իրեն իրբեւ յարմար եւ պատշաճաւոր անձ ցուցուցին: Ստուգիւ առոր մէջ իր գատաստանը մաս չւնի: Արդ՝ Բնչ պարագայի մէջ որ ժողովուրդը հարցընելու ըլլաս, երրեք ուրիշ բան մը կարող չէ ընել, բայց եթէ իրաւամբ կամ առանց իրաւանց իրմէ վերագոյն համարած մարդու մը խորհուրդ հարցընելէ: անոր համեմատ գործել: Ասկից յայսոնի է՝ որ ինք անկարող է իր իշխանութիւնը զգաստութեամբ եւ բանաւորապէս ուրիշին յանձնելու: Ի՞նչպէս ուրեմն կրնայ մտածուիլ, նորէն կը կրկնեմ, որ Աստուծմէ իշխանութիւն մը տրուած ըլլայ, որուն ոչինչ եղանակաւ կարելի է գործադրութիւնը:

Այսու ամենայնիւ աս ալ Հնորհներ, որ ժողովուրդը կարող ըլլայ անձինքն անուանել ու պաշտօնի հասցընել. միթէ աս գործքով վեհապետական իշխանութիւնն ի գործ դրած կ'ըլլայ: Ամենեւին, առ առաւելն՝ կ'ընտրէ զանիկայ, որուն կ'իյնայ վեհապետութիւնը, ի գործ գնելով այն թէութիւնը, որով Աստուծած իրբեւ մարդկանց վերագոյն կարգագրիշ է ի հարկէ կարգաւորութեան սիրող իշխանութիւնը կը Հնորհէ: Երեւակայէ տղոց բազմութիւն մը, որ ըոլոր քաղքին մէջէն գողրոց ժողոված ըլլայ, միթէ ասոնք ամէնքը մէկտէզ ժողոված ըլլալովնին վարժապետին իշխանութիւնն կուտան զիրենք կառավարելու: Միթաղական բան մը կ'ըլլար հաստատելը: Ի վերայ այսոր ամենայնի եթէ ասոնք ժողոված ըլլային վարժապետն իր իշխանութիւնը չէր կրնար գործածել: Աս ալ ճշմարիտ է, բայց ան տղաքը մէկ տեղ գալով ի գործ կը գնեն ան պայմանը, որով որ վարժապետին իշխանութիւնը կը հաստատուի:

Բայց թէ աս ասանկ է, ի՞նչպէս կ'ըլլայ որ ոմանք ուրիշներէ աւելի վերնագոյն ըլլան: Ասիկայ շատ եղանակաւ կը պատահի: Եւ նախ առաջին, քեզի կը հարցընեմ, ի՞նչպէս կը պատահի, որ ակադեմիայի մէջ դուն առաջին տեղն ուրիշ աւելի դիտնականին, հիւանդութեանդ ատեն աւելի տեղեակ

բժշկին, պատերազմի մէջ առելի քաջ զինուորին կ'ընծայես : Պատճառը յայտնի է . վասն զի իրենց յաջողակութիւնն ու քաջութիւնը բնականօրէն զիրենք այն գործքերուն կը սահմանէ : “Նոյնը կը պատահի ընկերութեանց մէջ, երբ կը կերպուորին : Խշխանութիւնը բնականօրէն անոնց վրայ հանգչելու կը դիմէ, որոնք կրնան ընկերութեան բարիքը հսկալ իրենց քաջութեամբն եւ իրենց յաջողակութեամբը : Կ'ըսեմ հանգչելու կը դիմէ ինչու որ՝ գեռ յաջողակութիւնը, ինչպէս հիմա ոմանք կը սորվեցընեն, ըստ ինքնան իրաւունք չէ, բայց պատճառ մըն է, որուն համար որ մարդիկ կ'անուանեն նոյն անձինք, որպէս զի՞ Աստուած ընկերութեան հասափչը, ճշմարիտ իշխանութիւնն անոնց հազգընէ : Եւ ասիկայ կը պատահի ան ընկերութիւններու մէջ, որոնք որ նոր կը սկսին :

Բայց՝ արգէն հաստատուած ընկերութիւններու մէջ ինչպէս են Եւրոպայինները, շատ ուրիշ եղանակներով, ոմանք օրինաւոր վերնագոյն կ'ըլլան, եւ մէկալնոնք հպատակ կը մնան : Որո՞նք են պատճառները, որոնցմէ յառաջ կու գան ընկերական անհաւասարութիւնները : Մարդուն բնական ազատութիւնը մտաց եւ սրտի այլ եւ այլ ձիրքերը, աս ձիրքերուն աղէկ կամ գէշ գործածութիւնն այնպէս կ'ընեն, որ ոմանք հարուստ կամ աղքատ, ոմանք ալ վերնագոյն կամ ստորին կ'ըլլան : Արդ՝ նոյն պատճառներն աս զօրութիւնն ալ ունին որ ոմանք մեծագոյն կամ փոքրագոյն ազգեցութիւն մը ստանալով՝ նաեւ մէկ՝ առելի կամ քիշ ընկերութեան մը գլուխ կ'անցնին :

Բաց ասկից՝ քանի մը ընկերութիւններ, երբ՝ գեռ կերպաւորուելու ու միսելու վրայ էին, կրնային նաեւ վերնագոյն մը դնելու եղանակը հաստատել . ինչպէս Միարանեալ Նահանգները հաստատեցին թէ ո՞րն է մարդովքին իշխանութիւնը, եւ ո՞րն է գրահերեցինը, եւ թէ ինչ եղանակաւ թէ մէկուն եւ թէ մէկալին ընտրութիւնը պիտի ըլլայ : Ուրիշ թագաւորութիւններուն մէջ ուրիշ մարդկային օրինաւոր գործողութիւններէ իշխանին անուանուիլը կախում կ'ունենար, աեղ մը որոշուած էր որ քանի մը գերդաստաններ իրաւունք ունենային ընտրութեան զուգընթանալու՝ ինչպէս Լեհհաստան, եւ տեղ մ'ալ ընտրութեան վտանգներէն փախչելու համար որոշուած էր, որ իշխանին որդին, կամ անոր ամենէն մերձաւոր ազգականը իր յաջորդն ըլլայ, ինչպէս Եւրոպայի դրեթէ բոլոր թագաւորութեանց մէջ : Իսկ արդար պատերազմի իրաւունքը, գաջնակցութիւնները, թագաւորաց իրաւացի շնորհմունքները նոյն իսկ բազմաժամանակեայ սովորութիւնները, որոնք որ իշխանութիւն ունեցողէն, եթէ ուզեր՝ կրնային արգելուիլ, բայց թոյլ տրուած են, կրնան այլ եւ այլ կերպով շափաւորել հրամայող անձին ընտրութիւնը : Մինչեւ անիշխանութիւնը, որուն մէջ ժողովուրդ մ'ինկած է, կրնայի

այնպէս ընել որ դիմեն այնպիսի մէկու մը, որն որ իր բարձրագոյն ձիրքերովը կրնայ ընկերութիւնն ազատել, աս ալ օրինաւոր ընտրութիւն մըն է: Նոյն իսկ ժամանակը քանի մը պարագաներու մէջ կը հաստատէ ան բանը, որ ի սկզբան դուցէ անզօր էր. ինչու որ՝ գործքերու երկայն շարքն այնպիսի իրաց ցանց մը կը հիւսէ, որուն մէջէն առանց մեծամեծ կործանմանց հնարաւոր չէ դուրս ելլել: Առ ամէն եղանակները, ամենըն ալ կարելի են, մանաւանդ թէ՛ ամէն հաստատուած ընկերութեան մէջ, կամ մէկը կամ մէկալը, կամ այլ եւ այլ պարագաներ մէկ տեղ գալով՝ սահմանած են այն անձինքը, որոնց վրայ իշխանութիւնը կը կենդրոնանայ:

Բայց պէտք է մտադրութեամբ նշանակուի, որ աս ամէն գէպէրերուն մէջ երրեք ժողովուրդը իշխանութիւնը տուող չէ, հազար մինակ թէ ուութիւնը կը դնէ, որուն համար Աստուծու իշխանութիւնը կը արուի. ուստի անգամ մ'առ թէութիւնը դրուելէն և վախճանին հանուելէն ետքը, ալ ամենեւին օրինաւոր չէ վերնագոյնն իր իշխանութենէն վար առնուլ: Այսօրուանյեղափոխականները, չեն իմանար, եւ ոչ ալ կ'ուզեն իմանալ աս հետեւութիւնը, բայց ասոր համար իրն անսառոյդ չ'ըլլար: Սակայն ով որ իմացեր է թէ ոչ ոք կրնայ ետ առնել ան բանը, զորն որ ինք երրեք չէ տուած, պէտք է զիտնալ նաեւ որ ժողովուրդն ետ առնելու բան չունի: Ով որ իմացեր է, թէ պահանջուած թէութիւնները տրուելէն ետքը, զործքը ի հարկէ կը հետեւի պէտք է իմացած ըլլայ, թէ ցորչափ որ ժողովուրդը կեցած է, պէտք է շարունակուի իր մէջը նաեւ իշխանութիւնը: Ով որ իմացեր է, թէ իշխանութիւնն իր պարտաւորութիւններուն հետ նաեւ իրաւունքներ ալ ստացած է, պէտք է զիտնայ, որ այն ստացուած իրաւունքներն ըստ հաճոյից չեն կորսուիր: Ով որ իմացեր է թէ, իշխանին իրաւունքներուն հետ յարակից են ընկերութեան մէկալ անգամներուն իրաւանց բազմութիւններն ալ, պէտք է նաեւ իմանայ՝ որ միշտ եւ աւելի անրոնաբարելի է այն իշխանութիւնը, որ ուրիշ այնչափ իրաւունքներու նեցուկն ու հաստատութիւնն է: Ով որ իմացեր է վերջապէս որ Աստուած իր հեղինակութեամբն իրաց աս կարգը հաստատեր է, եւ հրաման տուեր է, որ ամենքն ալ վերնագոյններու հազարդին, թէ իսութզուժ ալ ըլլան, պէտք է որ նաեւ զիտնայ, թէ ոչինչ եղանակաւ օրինաւոր է յեղափոխութիւն հրատարակել, տիրող իշխաններն անիշխան ընել: Ուրեմն ինչ պիտ' որ ըլլան ան խօսքերը, որ հիմայ նորաձեւութիւն մ'եղած են, եւ այնչափ յաճախ կը զրուցուին. ազգաց իրաւունք, ապստամբութեան սուրբ իրաւունք, ժողովուրդեան վրայ կայացեալ վեհապէտութիւն, նոր իրաւունք, եւ առօնց նմանները, որոնք ըստ ինքեան ամենածանր անօրէնութիւններ, բանաւորութենէ եւ աւելի եւս ի հաւա-

տաց դատապարտուած, ամբարիչու մարդիկներէ եւ սուս վարդապետներէ պաշտպանուած խօսքեր են, որոնցմազ ժողովուրդը կը շողոքորթեն, յուսալով զանոնք իրրեւ գործիք մ'իրենց անձնական օգտին գործածել, եւ բոլոր ընկերութեանց մէջ հրդեհ մը ձգելով՝ ընդհանուր շփոթութեանց մէջ քիչ մ'ոսկի յափշտակել, եւ հաճոյից ու հեշտութեանց մէջ խզդուիլ:

Բայց ան ատենն ամէն մարդու բնական հաւասարութիւնն ո՞ւր կը մնայ: Բնական հաւասարութիւնը հոս բան շունի: Միթէ ամէն մարդու մէկ աեսակարար բնութենէ ըլլալն արգելք մըն է անհամաներու մէջ անբառ զանազանութիւններ եւ անհաւասարութիւններ ըլլալու: Ստուգիւ չէ: Ուրեմն ամենեւին արգելք մը չկայ այս անհաւասարութեանն ալ, որ ոմանք հրամայեն եւ ոմանք ալ հնազանդին: Մանաւանդ թէ, նոյն իսկ մարդկան բնական անկախութիւնը կը պահանջէ աս անհաւասարութիւնը: Ոմանք պիտօք ապշին մնան, եթէ լսեն, որ մարդուն անկախութիւնն պյսպիսի անհաւասարութիւն մը կը պահանջէ եղեք. ի վերայ այսր ամենայնի ասիկայ անոտարակուսելի է: Իրօք ալ Բնչ կը պահանջէ ամէն մէկ մարդու բանաւոր անկախութիւնը. ասիկայ որ իր գործողութիւններուն, ցորչափ որ ուրիշի իրաւանցը շիգովը, արգելք մը չգրուի: Արդ՝ թէ որ ես աշխատելով, քրանելով, երկիր մշակելով, եւ ամենեւին անձինս հանգիստ շտալով, բաներս ան աստիճանի կը հասցընեմ, որ կալուածներու, նաեւ առաս դրամոց տէր կ'ըլլամ: իմ բնական անկախութիւնս կ'ուզէ, որ ոչ ոք զիս անհանգիստ ընէ, երբ որ ես ուրիշի մ'անիրաւութիւն չեմ ըներ: Եւ եթէ դուն, ընթերցող, արժանաւոր գործքերով, եւ նշանաւոր գործողութիւններով հասարակութեան սէրը կը վաստըկիս, եւ զքեզ արտաքոյ կարգի օգտակար կը ցուցընես հայրենեացդ, քու բնական անկախութիւնդ ինչ կը պահանջէ. աս, որ մէկն ալ արգելք մը չդնէ քեզի այն մեծարանքն եւ այն առաւելութիւններն ընդունելու, որոնք հասարակօրէն այնպիսի գործքերէ կը բխին: Եւ եթէ մէկն այն աստիճան քաջութեան եւ համարման հասած է որ, նոր սկսող՝ եւ կամ անակնկալ գեպքով մը անիշխանութեան մէջ ինկած ընկերութեան աշքին առջեւը մինակ կարող անձը կը տեսնուի ընկերութիւնն ազատելու, իր բնական անկախութիւնը կը պահանջէ, որ ոչ ոք արգելք ըլլայ ընկերութեան զինքն իրեն հրամանատարն ընտրելու: Թէ որ ունի անհամար ծագրելու համար շիգործածուիր նէ, կը նշանակէ առ ամէն բաները եւ եթէ ուղարկենան գաղափարը (բանաւորին վրայ է խօսքս) ցնորը մը չէ նէ, ըսածներս յայտնի են: Տես ուրեմն, որշափ ճշմարտութենէ կը հեռանան անոնք, որ ժողովութեան վէ հապետութիւնն անկախութեան անուամբը կը հրամարակեն, երբ որ նոյն իսկ անկախութիւնն երբեմն նաև թագաւոր ըլլալու իրաւոնքը կը հիմնէ:

Աերջապէս լաւ է գիտնալը, թէ նոյն իսկ ժողովը ը-
դեան օգուար կը պահանջէ որ այն ժողովրդեան վեհապե-
տութիւնը վերցուի: Անմիտներէն ոմանք կը կարծեն թէ Խշ-
խանները չողորորթելով՝ անոնց թագաւորական իրաւունքնե-
րըն եւ առաւելութիւնները կը պաշտպանուին ու կը պահպա-
նուին, բայց ասոնց աշխին վրայ շացութիւն կայ: Այսպիսի
բաններ կ'ըլլան: վասն զի՞ ճշմարտութենէ զատ՝ ժողովրդեան
բարին ու օգուարը նոյնը կը պահանջէ: Թագաւորական իշխա-
նութիւնը ամբապետութիւն չէ, բռնաւորութիւն չէ, հապա-
րարերար հիմնադրութիւն մըն է, հասարակաց բարիքն ապա-
հովքընելու, յառաջացընելու համար. ասոր ներհակ ժողովր-
դեան վեհապետութիւնն ընկերութեան համար ամէն տեսակ
չարիքներու աղքիւրն է: ինչւու որ՝ առանց ուրանալու որ Խշան
մ'ալ կրնայ իր իրաւունքները գէշի գործածել, ընկերութիւնը
շարչրկել. աս սույզ է որ, ժողովուրդը միշտ շատ աւելի շա-
րաշար կը վարուի իր իրաւունքներով: Խշան մ'իր պարտ-
քը կատարելու համար կրօնէն ու խղճմունքէն զատ՝ վատա-
համբաւութեան վախն, իր ընտանեաց օգուարը, որդւոց ուրը,
նոյն իսկ ապատամբութեանց երկիւղն ունի. ասոր հակառակ
ժողովուրդը աս շարժառիթներէն եւ ոչ մէկն ունի, որ իր գութն
ու հոգը շարժէ, եւ շատ շարժառիթներ ունի, որ անշուշտ
ունեցած իշխանութիւնը գէշի գործածելու կը գրգռէն: Ան-
կարելի է որ ամէնքը միարան խորհին, ուստի ի հարկէ բա-
ժանում կը մտնէ, եւ կողմանկցութիւնները կը խմբին:

Զապէլու համար չիկրնար իրաւունք, եւ արդարու-
թեան օրէնքները բանեցընել զորոնք ազէկ չիձանչնար, ուս-
տի անոնց տեղ կիրքերը ձեռք կ'առնու, որոնք որ ուրիշ
զէնք չունին բայց եթէ պատճեններ, ազմուկ եւ դաշոյն: Եւ
ոչ ալ՝ թէ որոշում մ'ընելու ըլլայ, կը հանդարտի, վասն զի
յաղդողդութիւնն որ բնական է բազմութեանց, զանիկայ կը
քաշէ կը տանի: Այսօրուան յազթոզը՝ որ իշխանութիւնն
առեր նստեր է, վազը նախանձու առարկայ ու նպատակ է
անոնց, որոնց յազթեց ու նուաճեց. ուստի մշտնինեաւոր փո-
փոխութիւնն, եւ մշտնինեաւոր իշխանութենէ իյնալ ելլելնե-
րը մէկ մէկու կը յաջորդեն՝ այն ամենայն խռովութիւններով
եւ անձկութիւններով մէկ տեղ, որ մահարեր են բոլոր ընկե-
րութեան, ինչպէս անցած գարուն մէջ տեսանք եւ ըստ մա-
սին մեր գարուն մէջն ալ կը տեսնենք: Ստոյդ է որ, բազ-
մութեան տեսակ մը չողորորթներն այսպիսի անկարգութիւնները
բանի տեղ չեն դներ, վասն զի կը յուսան որ մըրիկն ու-
րիշն՝ չէ թէ իրենց գաշտերուն վրայ իր ապականութիւնն
կը գործէ: Բայց աս ալ սույզ է որ, իրենց անխոհմու-
թիւնն ալ արտաքոյ կարգի անհաւատալի է. որովհեաւ չեն
ուզեր ամեննել, որ ժողովուրդն երբեք այնչափ յաճախ իր վե-
հապետական իշխանութիւնն ի գործ դրած չէ, ինչպէս նոյն

իսկ իր պաշտպաններուն եւ բարեկամներուն գլուխներովը զուարձանալու ասեն։ Աս բանիս, շատ աղէկ կ'ըլլար, եթէ միտ դնէին՝ թէ տեսակ մը եկեղեցականներ, որոնք ժողովը դարձան վեհապետութեան հետ խաղալ կ'ուզեն, առանձնախօսութիւնները կը յաճախեն, եւ օրհնեալ ջրով ազատականութիւնը կը սրսկեն, եւ թէ քանի մը փառատէր անձինք՝ որոնք ժողովրդեան հաճոյքն ու ծափահարութիւնը խնդրելով, կրակն աւելի եւս կը բորբոքեն, եւ կը մատնեն թէ Աստածոյ, թէ կրսնի, թէ իշխանաց, թէ ժողովրդեան եւ թէ իրենց անձին դատը։ Բայց այսաշափս հարեւանցի ըսուած ըլլայ, մենք՝ մեր դործքին նայինք։

Բ. Այսու ամենայնիւ լսած ենք, որ մինչեւ Հայութիւն կը գրուին, որ իւ գրութիւն նե խաչէրութը վեհադիւն է։ Լսեր ես այս, բայց, ներէ ընթերցող բացատրութեանս, մեծ շաղակրատութիւն մը լսեր ես։ Ահաւասիկ աստուածաբաններուն ըսածը, որուն կ'ակնարկեն քու վարժապետներդ, որ երրեք անոնց խօսքերը չեն կարդացեր։ Արդ տեսակ մ'աստուածաբաններ քննութեան տակ ձգելով՝ թէ ուստի կը ծագի իշխաններուն կառավարելու իշխանութիւնը, աս խնդիրը կը շարժեն թէ, Աստուած ինք իրմէ եւ անկախ ամենայն մարդկային գործողութենէ կը հազարդէ ոմանց իր իշխանութեան մէկ մասը, չե նէ աս իշխանութիւնը կու տայ մարդկային գործողութիւն մը յառաջադրյն ի գործ գրուելն ետքը։ Ուստի՝ վճիռ կու տան՝ ինչպէս վերը մեկնեցինք, թէ ամէն անդամուն որ, մարդկան բազմութիւն մը մէկ տեղ ժողոված կը գտնուի, որ նոյն է թէ հասարակութիւն մ'ըսեր ենք, պէտք ենք ենթադրել, որ գեռ իշխանութիւն ունի ինք զինքը կարգաւորելու, ուստի եւ կրնայ անուանել մէկը, կամ ումանք, կամ թէ կ'ուզես նաև շատերը, որ ըլլան իշխանութիւնը վրանին կենդրոնաւալու անձինքը։

Միթէ ասով կ'ուզեն հաստատէլ թէ ժողովուրդը վեհապետ է կամ թէ իշխանն ուրիշ բան չէ, բայց եթէ հասարակութեան գործակալը։ Աչ երրեք։ Ասանք կ'ենթադրեն ան բանը, որ ամենաճշմարիտ է, այսինքն է, թէ կան յատկութիւններ, որոնք առանձնականաց նոյնպէս կը պատշաճնին, որ ամենուն մէկտեղ չեն կրնար պատշաճիլ, ինչպէս օրինակի համար կրնայ ըսուիլ Վենետիկցիններուն համար, թէ Արեւելք ճամբորդութիւն ընել կը սիրեն, բայց ծաղրական կ'ըլլար նոյնն ըսկը՛ իրենց գումարութեան, այսինքն է Անեւտիկի վրայ։ ասոր Ներհակ կան յատկութիւններ ալ, որոնք նոյնպէս կը պատշաճին գումարութեան, բայց ամենեւին առանձնականաց չեն պատշաճիր, ինչպէս կրնայ ըսուիլ Անեւտիկի համար թէ Աղրիական ծովուն թագուհին է, բայց նոյնը չիկրնար ըսուիլ առանձին Անեւտիկցիններուն համար։ Եսոր՝

հշղիւ կը նշանակեն թէ վեհապետութիւնը, որ հասարակութեան մէջ կը դանուի, անլուզո առ երկրորդ տեսակի յատկութիւն մըն է, եւ նոյնն անկից կը ցուցընեն որ, ինչպէս ամէնքն ալ կը խօստովանին, հասարակութեան կը պատշաճին այնպիսի իրաւունքներ, որոնք բոլորովին չեն կրնար պատշաճիլ առանձնականաց, ինչպէս է, ուրիշ բաներեւն զատ, մահուան պատիժը: Ուստի բանաւորապէս կը հետեւցընեն թէ, թէպէտ եւ հասարակութեան կը պատշաճի, այն դէպքերուն մէջ, անուանել անձը կամ անձինքը, որոնց վրայ իշխանութիւնը պիտի կայանայ, բայց երբեք չիկրնար պատշաճիլ առանձնականաց, որ նոյնն իրենց յափշտակեն:

Ասկից՝ շատ տարբերութիւն կայ նոյն աստուածաբաններուն եւ հիմակուան ռամկավարներուն խօսելու եղանակին մէջ:

Անոնք կը կեղծեն այն դէպքը, որուն մէջ ընկերութիւն մը գեռ սկսելու վրայ է, ինչպէս կրնայ ըլլալ թէ որ գաղթականութիւն մ'անմարդաբնակ երկիրներ երթայ հաստատուելու համար, ուր որ գեռ մէկը առաջնութեան իրաւունքն ստացած չէ, եւ կ'ըսեն թէ, ան ատենը հասարակութիւնը կրնայ անուանել անձերը, որոնցմէ իշխանութիւնն ի գործ պիտի դրուի. իսկ ասոնք կը խօսին ան երկիրներուն, ժողովուրգներուն, ազգերուն վրայ, ուր գարերով ընդունուած ու ստացուած իրաւունքներ կան, եւ ուր որ եւ ոչ մէկն իշխանութիւն ունի նոր տրամադրութիւններ ընելու:

Անոնք կ'ըսեն որ, ան ատենը հասարակութեան կը պատշաճի սահմանել եղանակը թէ ինչպէս իշխանութիւնն ի գործ պէտք է գրուի, այսինքն թէ, կրնայ հասարակութիւնն որոշել թէ արգեօք մէկու մը, կամ ոմանց, կամ նաեւ շատերուն ձեռքովը հասարակաց տեսչութիւնը պէտք է կատարուի, իսկ ասոնք՝ ընդ հակառակն կ'ուզեն որ ամէնքն ալ իրօք տեսչութիւն ընեն, թէպէտ եւ յայտնի անընդունակ ըլլան:

Անոնք կը սորվեցընեն, թէ անդամ մ'անձը կամ անձինքը, որոնց վրայ իշխանութիւնը պիտի կենդրունանայ, ընարուելն ետքը, ժողովուրգը ալ իշխանութիւն չունի զիրենք վար ձգելու, ինչպէս առանձնական մը՝ ով որ ըլլայ՝ չունի իշխանութիւն անդամ մ'օտարացուցած բանն ետ առնելու. իսկ ասոնք կը պրուան կոկորդնին փեռեկտելու շափ, թէ ժողովուրգը միշտ իշխանութիւն ունի իշխողին վրայ, եւ թէ ամիր իրաւունքն անբռնարարելի է:

Անոնք հետեւարար կը ճանշնան թէ իշխանը կամ աւագանին, կամ որպիսի եւ իցէ անուանեալները ճշմարիս իշխանութիւն ունին, վասն զի Աստուած, Նախընթաց մարդկային գործադրութիւնը կատարուելն ետքը, իրենց իշխանութիւն առած է, ուրբ Գրոց սորվեցուցածին համաձայն. ա-

սանր ընդ համառակին՝ իրենք զիրենք միշտ իշխանէն եւ իշխաղներէն վեր կը համարին, եւ զանոնք ուրիշ բան չեն համարիր բայց եթէ իրենց գործակալները, մինչեւ կը յանդղնին իրենց իշխանութիւն մը սեփականելոր իշխաններն ուզանուն պէս դնեն վերցընեն :

Անոնք՝ (ըսեմ հրապարակական իրաւանց տեղեակ մեծ մատենագրի մը հետ) կ'ընդունին ոոր իշխանութիւնը բազմութեան մէջն է. վասն զի ուր որ իշխանութիւն չկայ, բազմութեան համար է, որովհետեւ անոր միութեանը սկիզբն է. բայց՝ բաշխութենեն չէ, որովհետեւ ասիկայ ոչ կրնայ նոյնը ստեղծել եւ ոչ ալ եղծանել. բաշխութիւն չէ, որովհետեւ բազմութիւնը չիկառավարեր, հապա կը կառավարուի, Ասոր համար ժողովրդեան վեհապետութիւնը հրատարակազները, Ասաւուծոյ կարգադրութիւնը չեն ճանչնար, որն որ զմարդիկ ընկերական ընելով, պարտաւորեցաւ ընկերութեան մէջ իշխանութիւն մ'ալ ուզել, որ զանիկայ կառավարէ : Ամենածանր այլանդակութեան մէջն ալ կ'իյնան երբ իրենց կը յանդրգնին գրաւելու նոյն իշխանութիւնը, զորն որ հաւասարութեան անուամբն օրինաւոր վերնագունին կը զլանան, եւ որ առաւել է, աւետարանին դէմ յայտնի պատերազմ կ'ընեն, որն որ իշխանն Աստուծոյ պաշտօնեայ հրատարակելով, իր անսիսաւ ձայնովն ալ անոր իշխանութիւնը կը ճանչնայ : Ահաւասիկ ինչ եղանակաւ աստուածարանները նպաստաւոր են այն սկզբան :

Գ Լ Ա Խ Խ Խ Թ Բ Խ :

Ազգայնութիւն :

Ազգայնութիւններն իրաւունք ունին ինքնորին հաստատուելու :

Կիրքերը՝ առ վերջի տարինները շատ պատրաւակներ հետեցին ժողովուրդներն ապատամբութեան զրդանելու. ասոնցմէ մէկ քանին արդէն քննեցինք : Առանձին տեղույ մ'արժանաւոր է ազգայնութենէ առնուած պատրուակը : Ինչու որ՝ եթէ սասոյդ է, իժէ ազգայնութիւնները, ինչպէս հիմայ կ'ըսուի, իրաւունք ունին ինքնորէն հաստատուելու, բոլորազմին անօդուած է, որ Եկեղեցին՝ առ օրինաւոր իշխանութիւնս հայտակութիւն քարոզէ : Եւ եթէ ասոր վրայ աւելցուին մէկալ զոյդ մը սկզբունքները, այսինքն է անմիջամտութեան, եղած լմացած գործքի սկզբունքները, ասով մշտնչենաւոր ապատամբութեանց բովանդակութիւն մը կարգաւորուած կը տեսնես : Ազգայնութեան սկզբունքով յեղափախութիւն կ'ընեն, անմիջամտութեան սկզբունքով արդելք կը դրուի նոյնը նուանէլ կրցողին, եւ եղած լմացած գործքի տեսական վարդապէ-

առաջեամբ օրինաւոր կը ճանշցուին նոր կարգադրութիւնները, եւ ալ դէմ զնելու բան չիմնար: Աս տեսական վարդապետութիւնը շատ աղեկ կարգաւորուած է, հիմակուան գործնականն ալ նոյնը կը հաստատէ. մինակ կը մնայ քննել ու տեսնել, թէ արդեօք արդարութիւնն ալ, որ առանձնականաց եւ ազգաց գերազոյն կանոնն է, ասոր կը հաւանի եւ իր կնքովը կը դրոշմէ:

Ազգայնականութիւնն է անին ինժուրին հաստատելու ըստ, ուստի ասոր հետեւութիւնն ան է, որ նաեւ իրաւունք ունին ամէն արգելքները կործանելու, որոնք թէ իշխաններու, եւ թէ ժողովրդոց կողմանէ իրենց դէմ կը գրուին: Արդ՝ ընթերցող, ինչպէս կը աեանես, հոս զարհուրելի իրաւունքի մը վրայ է խօսքը, որովհետեւ աշխարհքիս կէսին կործանմանը հետ յարաբերութիւն ունի. ուստի թէ որ կ'ուզես քննենք մէյմը, թէ արդեօք աս բանս անխախուտ եւ պատշաճաւոր հիմ մ'ունի:

Հայաց ըսէ ինձի, ով է աս սոսկալի իրաւունքն ունեցողը: Ազգայնութիւնը: Բայց ինչ է աս ազգայնութիւնը. որո՞նք են իրեն բաղկացուցիչ տարրները: Արդեօք ծովերու, լեռներու, գետերու աշխարհագրական բաժանմունքն է, որ իրեն սահմանը կ'որոշէ: Ստուգիւ չէ. ապա թէ ոչ բովանդակ Եւրոպայի ցամաքը մինակ մէկ ազգ մը պէտք էր ըլլալ. խաղիան որուն բովանդակ երկայնութիւնը լերանց շղթայ մը կ'անցնի, երկու պէտք էր բաժնուիլ, եւ ազգերը պէտք էին բազմապատկիլ ամէն չորս թիզ ջրի ընթացքին համեմատ, որ գիմացնին կ'ելլէ: Այլէւայլ կրօնքները, շահերը, եւ ցեղերը կը սահմանաւորեն: Բայց կրօնքները շատ անդամ զանազան են մի եւ նոյն գաւառի մէջ, ինչպէս Գերմանիա, Գաղղիա եւ Անգղիա. շահերը նոյնպէս զանազան են մի եւ նոյն ազգի մէջ. ու կը զանազանին նաեւ տարւէ տարի, շըսեմ դարէ դար: Խոկ ցեղերն ու սերունդները ընդհանրապէս անսաղդ բաներ են, որովհետեւ բովանդակ Եւրոպայի մէջ խառնուած ու շփոթ են: Գուցէ թէ հանձարը, համակրութիւնը, արտաքին նմանութիւնն է, որ ազգայնութեանց գոյսութիւն կատան: Բայց պյոսպիսի կատակներու վրայ բանաստեղծութիւններ կրնան շինուիլ, չէ թէ իրաւանց հիմ բոլոր աշխարհք տակնուվրայ ընելու համար: Ի՞նչ կը մնայ ուրեմն որ կարող ըլլայ պարզապէս ազգայնութիւնը քանդակել, այնպէս որ՝ բոլորովին յայտնի ու անտարակուսելի ըլլայ: Լեզուն է, որուն վրայ ըստ մեծի մասին կը յենուն, այնպէս որ հասարակաց լեզու մը խօսողներն ամէնքն ալ մէկ հասարակաց ազգայնութիւն կազմելու կը զուգընթանան: Գոհութիւն Աստուծոյ, որ գտնուեցաւ: Բայց հոս ալ՝ որովհետեւ լեզուները քիչ շատ իրարու նման են, կրնան յատակութեամբ ու պայծառութեամբ սահմանել, թէ ուր կը վերջանայ մէկը եւ կը սկսի մէկալը: Դնենք թէ կարող ես, եւ կարող ըլլալով՝ ա-

մէն սահմանի որոշման վրայ ըլլալու խնդիրներն ալ կարենաս դադրեցընել, այսու ամենայնիւ գեռ չառ բան կը մնայ ընելու: Անդպիսի մէջ Ուելսի ժողովուրդը անդպիերէն չիխօսիր, անդպիերէնէ տարրեր է Խրլանտայի մէջ խօսուած լեզուն, եւ ամենատարրեր Յանիական կղզիներուն, եւ Հնդկատանի լեզուները, ուրեմն, եկուր կտոր բաժնէ նախ Անդպիան: Եսքը ցամաք անցիր, եւ ահաւասիկ առջեւդ կ'ելլէ Պիխապայա իրեն բոլորովին սեպհական լեզուաւը, այնպէս որ Սպանիայէն կ'ուզէ բաժնուիլ. եկուր Բեղդիա, եւ շուտ մը երկուքի ձեզքէ, ինչու որ կէսը գաղղիացի, կէսը Փիամինկ է: Մտիր Գաղղիա, շուտ մը դուրս հանէ Ալասիա, Լոթարինգիա, եւ Քորսիքա, ինչու առջի երկուքը գերմանացի են եւ աս ետքինն իտալացի: Հելուետիայի վրայ չեմ խօսիր, որն որ բոլորովին քայլայելու է, որովհետեւ մէկ մասը գերմանացի, մէկալ մասը գաղղիացի, երբորդ մասն ալ իտալացի է: Անցիր Աւատրիա, Գերմանիա, Ռուսիա, Տաճկաստան, ո՛հ, որչափ այլեւայլ լեզուներ: Մինակ Աւատրիայի մէջ անշափ լեզուներ կը խօսուին. Ռուսիա նոյնպէս թէ Ասիայի եւ թէ Եւրոպայի մէջ շատ լեզուներ ունի, մինչեւ Եղիպտոսի եւ Ասորեստանի Տաճիկները տարրեր են Կոստանդինուպոլսեցիներէն: Ի՞նչ կեցեր ես, սկսէ քայլայել աս ամէն թագաւորութիւններն ու ինքնակալութիւնները: Այսու ամենայնիւ ասիկայ դեռ գործերուդ պատրաստութիւն մըն է, եւ երբ որ երկիրը պատրաստ կ'ըլլաս, ան ատենը գործքի պիտ'որ սկսիս զանազան ազգայնութիւնները խմբելու: Պրուսիա, Պատիկերա, Աւատրիայի մէկ մասը, եւ գրեթէ բոլոր Գերմանիա պէտք է մէկ թազաւորութիւն մ'ըլլան: Գաղղիա պէտք է յանձն առնու որ Նիցցայի կոմսութիւնն ետ տրուի եւ իր երկու ներքին գտառաները իրմէ բաժնուին, եւ միսիթարուի Ավկիանոսի մէջ քանի մը հին գաղթականութիւններն որսալով: Անդպիա թողպատիկնայ Եւրոպայի մէջ, Ասիայէն ետ քաշուի. եւ առ առաւելն միանայ իր այն բարի անդրատլանտեան դստերը հետ, որն որ միշտ իրեն վերաբերած էր՝ որ է միացեալ Հաճանգներու Հառարակապետութիւնը: Վերջապէս, մէյ մ'որ բոլոր աշխարհը քայլայուեցաւ, հարկ է զլիօէն սկսիլնորէն շինելու: Գիտեմ այս, որ ոմանք բաւական կը համարին թէ աս սկիզբը մինակ Խտալիայի վրայ ի գործ դրուի, եւ եթէ ինք անդամ մը միաւորուելու ըլլայ, ալ գոհ է որ մնացած աշխարհը խաղաղութեան մէջ առըրի: Բայց ասիկայ աններելի անձնասիրութիւն մըն է. ինչու որ եթէ ճշմարիտ է սկիզբը՝ ամէն տեղ ճշմարիտ է, եւ ընդհանրապէս ճշմարիտ ըլլալով, կարելի չէ ըստ հաճոյից գործադրութեան մերձեցընել: Ի՞նչ կ'ըսես, ընթեցող, բաւական չէ Եւրոպայի վրայ անդամ մը աշքերնիս գարձնելն աս կարծուած իրաւունքին բացարձակապէս անկարելի ըլլալը ցուցընելու:

Բայց զուարձախօսութիւնները մէկդի ձգելով, ինչու համար ազգայնութիւններն ինքնօրէն պիտ'որ ըլլան: Եթէ առոր՝ այնչափ մեծ այնչափ բացարձակ հարկաւորութիւն մը կոց նէ, ի հարկէ իր մեծ պատճառն ալ պիտ'որ ըլլայ: Կրնայ մէկը ըսել մեզի: Նախ առաջին աշխարհը ասիկայ ճանչցած չուներ, մանաւանդ թէ եւ ոչ իսկ կասկած մ'ունեցած էր վաժմուն դարերէ վեր, եւ թագաւորութիւններ ու միապետութիւններ բաղկացած էին առանց տարրերութեան կամ մինակ մէկ լեզու մը, եւ կամ այլ եւ այլ լեզուներ խօսող ազգերէ: Ասորեսաանցւոց, Պարսիկներուն, Քաղցեացւոց, Յունաց եւ Հռոմայեցւոց հռչակաւոր ոկետութիւնները, նոյնպէս հետզհետէ մինչեւ մեր օրերը նորազոյն միապետութիւններ միշտ կազմուած են այլ եւ այլ լեզուներու վերարերող ազգերէ: Մինչեւ փոքր Փիէմոնթէն ալ մինչեւ քանի մ'օր յառաջ միտքէն չէր անցըններ թէ Սաւոյին լեզուին պատճառաւ իրեն չէր կրնար վերարերիլ: Մէկ ժողովուրդ մը մինակ պատճեան մէջ կը գտնենք, որ իր ազգայնութեան վրայ խիստ կապուած էր. բայց աս բացառութիւնը մանաւանդ կը հաստատէ հակառակ կանոնը, ինչու որ աս ժողովուրդն ուրիշներուն հետ շխանուեցաւ Աստուծոյ յայտնի հրամանաւն եւ ամենածանօթ վախճանի մը համար: Պէտք չէր խառնուիլ ոչ ուրիշներու հետ, եւ ոչ իր մէջը մէկ ցեղը մէկալին հետ, որպէս զի Որդուոյն Աստուծոյ ըստ մարմեռ ծնունդը նշանակուած մնայ, եւ որպէս զի ստուգուած տեսնուին մարդարէութիւնները, որ այնչափ դարերով յառաջ գուշակած էին ազգը ցեղը, ընտանիքը, որոնց ինք պիտի վերարերէր: Այսու ամենայնիւ աս ժողովուրդը Քրիստոսի ատենները մարդարէութեանց համաձայն իր ազգայնութիւնը կորսընցուցած ըլլալով, Յիսուս Քրիստոս չէ թէ միայն շյանձնեց որ ջանան նոյնը նորէն ստանալու, հազար ինքն իսկ օտար իշխանի հնազանգեցաւ, եւ իրեններուն պատուիրեց, որ նոյնպէս ընեն: Արդ՝ դժուարին է համոզուիլը, որ ի նակատ ազգայնութեանց այնպիսի բացայսյու պատճառ մ'ըլլայ, երբ ասոր վրայ երբեք մէկը խօսք ըրած շունի:

Ժողովրդոց բարիքը, կ'աղաղակեն, ժողովրդոց բարիքն անշուշտ նոյնը կը պահանջէ: Օտար իշխան մ'ինչնպէս կրնայ չճանչցած ժողովուրդը կառավարել. ինչպէս անոր հարկաւորութիւնը կրնայ հոգալ, անոր բնաւորութիւնը մշակել, անոր օգուտը յառաջցընել: Իրաւցընէ՛ ես աս ամէն դժուարութիւններու չէի սպասեր սյասպիսի ժամանակի մը մէջ, ուր այնչափ կը պաշտպանուի ընդհանուր կողմանակցութիւնը, ուր ամէն մարդիկ եղբարը կ'անուանուին, ուր կը բաղձացուի բովանդակ մարդկային ազգը մինակ մէկ հասարակապետութեան դարձըննելու: Քանի մը յետազնացներու, քանի մը խաւարեցուցիչներու բաժանելու եւ անդատելու բաղձալը, եւ իրենց

լեզուն շխօսողները բարբարոսի տեղ գնելնին սիսէի, ինչպէս
կընէին հին Յոյներն եւ հիմակուան ցենացիները, քայց թէ
իւրանի - բարձր - նուռաց հառաջ բարդի կարող ըլլան կարծել,
թէ իրաւցընէ կարելի չէ միարանիլ անսոնց հետ, որ ուրիշ լե-
զու կը խօսին, առոր խելքս շիհամանիր:

Քայց ստուգիւ բաւականն է աս պատճառը թէ օտար
իշխանը կարող չէ իշխած օտար ժողովրդեան մը, բարիբը
հոգալ: Թէ կարող է, եւ թէ իրեն շահը կը պահանջէ, որ
հոգայ, եւ ըստ հասարակ օրինաց ալ կը հոգայ: Կարող է՝
թէ որ կ'ուզէ, ինչու որ՝ աս կառավարութիւնը պարտաւո-
րութիւն չունի ոչ բոլոր օտարականներն եւ ոչ ալ մինակ օ-
տարականները գործքի գնելու, մանաւանդ թէ՝ գրեթէ հա-
սարակ բան մ'եղած է որ նոյն ազդին մարդիկը գործածուին:
Եւ եթէ քաղաքական պատճառներու համար երբեմն աս կա-
նոննեն գուրս կ'ելլէ նէ, անկարելի չէ այնպիսի մարդիկը գըո-
նելը, որ ըստ բաւականին ճանշնան այն զաւառին վիճակն ու
որպիսութիւնները: Ամէն շափաւորապէս ընդարձակ կառա-
վարութիւններու մէջ ասիկայ միշտ պատահած է անցած ժա-
մանակները, եւ կը պատահի ներկայ ատեններս ալ առանց
այն նորանշան անպատշաճութիւններուն հանդիպելու որ
քանի մը տարիէ վեր դտնուեր են: Կ'աւելլըընեմ միանդամայն
թէ, օտար իշխան մ'առանձին զբոշիո մ'ունի իր կառավա-
րութեան տակ եղող այլ եւ այլ ազգերու օգուտը յառաջ
տանելու. ինչու որ՝ այն ազգերն ուրիշին օտար են, չէ թէ
իրեն, որ զլսաւորնին է, եւ նոյն իսկ զանոնը պարտաւոր
հաւատարմութեան մէջ հաստատուն պահելէն ունեցած օ-
գուտը, զինք առ այս կը յորդորէ: Ասոր համար փորձը կը
ցուցընէ, թէ հասարակօրէն օտար լեզուի ժողովուրդներն
աւելի հայրաբար կը նայուին, քան թէ նոյն իսկ թագաւորին
լեզուն խօսող ժողովուրդը: Ասոր դէմ ցոյց մը շիկրնար ըլ-
լալ Անդղիայի օրինակը, որ իրլանտիայի վրայ այնպէս բարբա-
րոսական եղանակաւ կը բռնանայ. Որովհետեւ ինչպէս յայտնի
է, առոր առանձին պատճառը կայ, եւ է բողոքական մոլեգ-
նութիւնը, որ իր բոլոր՝ բայց անկարող կատաղութիւնն Ռւզ-
ղափառ Եկեղեցւոյ վրայ կ'ուզէ թափել: Այսու ամենայնիւ
գործքն աւելի զօրաւոր կը խօսի քան թէ ամէն պատճառնե-
րը: Ա՞վ կրնայ ըսել թէ Ալսասիա կամ Լոթարինդիա Գերմա-
նիայի ուրիշ ժողովուրդներէն աւելի գէլ վիճակի մէջ ըլլան
եւ թէ Գաղղիա անկարող է իրենց օգուտը յառաջացընել:
Ա՞վ կրնայ ըսել թէ Լոմպարդիա որ դեռ երէկ Աւստրիայի
իշխանութենէն ելաւ թէ մշակութեամբ եւ թէ ուրիշ քա-
ղաքական առաւելութիւններով նուաստագոյն ըլլայ քան
զՓիեմնթէ կամ Խուալիայի ուրիշ կողմերը: Ա՞վ կրնայ ըսել
թէ դարերով Փիեմնթէի հետ կապուած՝ Սաւոյիան իր
վիճակին վրայ, աս վերջի տարիները միայն զուրս առնելով,

գոհ եղած շըլայ: Աւասիկ յայտնի ցոյց մը: թէ կառավարութեան մ'անկարելի չէ հոգ ունենալ նաեւ ուրիշ լեզու խօսող ժողովրդոց վրայ:

Տարակոյս չկայ որ ժողովրդեան մը գերադոյն շահերն ու օգուտներն ալ կրնան ապահովցուիլ: Որչափ որ ալ ազատական գաղափարներով տոգորուած ըլլայ մէկը, եթէ բոլորովին ուղիղ մտածութիւնն ու խղճմտանքը կորսընցուցած չէ, չիկրնար ուրանալ որ ժողովրդոց ամենէն հարկաւոր պիտոյքներն են արդարութեան տեսչութիւնը, կրօնի հաստատութիւնը, եւ չէ թէ սուտ ազատականութիւնը, հապա ճշմարիտ ազատութիւնը: Արդ՝ ինչո՞ւ աս ամէն բաները նոյն ազգէն չեղող կառավարութիւնը չիրնոյ յառաջացընել: կառավարութիւն մը ազգային ըլլալուն համար ի ընէ արդար չէ, եւ ոչ ալ ազգային շըլալուն համար ի ընէ անիրաւ է: Բարութիւնն եւ անօրէնութիւնը յառաջ կու դան կառավարութիւնը կազմող անձինքներէ եւ սկզբունքներէն, որ նոյն կառավարութիւնը կը կերպաւորեն. այնուէս որ ազգ մը միշտ մի եւ նոյնը մեալով՝ երբեմն իր բաները յաջող եւ երբեմն անյաջող դացած են այլ եւ այլ կառավարութեանց որպիսութենէն, թէպէտ եւ միշտ ազգային եղած ըլլան: Ստուգիւ չեմ համարիր թէ աշխարհքիս վրայ ամենէն լաւ կառավարութիւնն ունին Տաճիկները վասն զի կառավարիչները Տաճիկ են, եւ ոչ ալ ճենացիք վասն զի ճենական իշխանութեան տակն են, այսպէս եւ ոչ ալ Գաղղիա ազգային ժողովքին (Քօնվանսիոնի), կամ Անդղիա՝ Քրոմուելի ատեն աշխարհքիս ամենէն երջանիկ ազգերն էին. ուրեմն ազգայնութիւնները բաւական չեն կառավարութիւն մ'ազգէկ ընելու: Ասոր հակառակ՝ ազգէկ կառավարութիւն մը, անիմանալի բան կ'երեւայ, թէ ինչո՞ւ յանկարծ գէլ պիտ'որ ըլլայ երբ կը սկսի ուրիշ գուառ մը կառավարել ուր տարրեր լեզու կը խօսուի: Օրինակի համար՝ նոյն իսկ Փիեմոնթէ, կառավարութեան գաղափարը, որ ամէն տեղ բարոյականութիւնը մէկանդ կը տանի, ինչո՞ւ համար յանկարծ անպիտան պիտ'որ համարուեր, թէ որ չէ թէ միայն Սաւոյան հապա նաեւ Տօֆինէն ու Փրովանս գաւառները կառավարելու ըլլար: Ինչո՞ւ Նարուլէոնի այնպիսի ազատական ու հայրական կառավարութիւնը՝ յանկարծ անպիտան պիտ'որ ըլլար, եթէ Ռենոս կամ Ալպիանները անցնելու ըլլար: Գուցէ թէ մեր մնծանուն քաղաքագէտներուն ճարտարութիւնը գժրախառար որոշուած սահմաներս մէջ ամփոփուած է որ, զանոնք անցնելէն ետքը ապշտութեան դառնայ: Աս բանիս բանաւոր պատճառ մը գտնելը դիւրին բան չէ: Բայց ան ատեն ինչո՞ւ համար Աւատրիա, օրինակի համար, պիտի չկարենայ Անեներիկ ու Լոմպարտիա կառավարել. ինչո՞ւ Գաղղիա պիտի չկարունակէ Լոթարինգիայի ու Ալսասիայի մէջ, այսպէս ըսէ

ուրիշներուն համար ալ. ուստի աշխարհքս ալ ինչն կարող պիտ' որ լըլլայ խաղաղութեան մէջ մնալ. ազգայնութիւնները մոռացութեան մէջ թաղելով:

Իրաւցընէ՝ ջերմ արեան արցունքով ողբալու բան է, որ մարդիկ իրենց ունայն իմաստակութիւններովն եւ անտառական կիրքերովը՝ ան աստիճանի հասած են, որ իրենք արդեն ուղիղ մտածութիւնը կորսընցուցած ըլլալէն զամ' ուրիշներուն ալ կորսընցընել կու տան: Աեւպէս ընաւորութեանց ցնորքներով, եւ ազգայնութեանց առասպելներով կը կարծեն թէ իրաւունք ստացած են, զորն որ իմաստնագոյն իրաւունց մատենագիրներն եւ ոչ անոնց կը շնորհեն, որոնք յայտանի բռնաւորութեան տակ են, իրաքանչիւր իր տէրութիւնը տակն ու վրայ ընելու, հպատակներն իշխաններու գէմ ապստամբեցընելու, դարերով՝ ու հանդիսական դաշնիքներով վաւերացած իրաւունքներն եղծանելու: Աեւպհական ազգայնութիւնն ինքնօրէն կացուցանելու համար ուրիշնը կը յափշտակեն, դահերը կը կործանեն, ընտանիքները կը ջնջեն, հարիւրաւոր՝ հազարաւոր անմեղներ կը զահեն երկիրներ, գեղեր, քաղաքներ կ'այրեն, մոլեգին քաղաքական պատերազմներ կը գրգռեն, ամենէն հանդարս գաւառներու մէջ աւեր, կործանում, մահ կը տարածեն: Աեւպհական ազգայնութիւնն ինքնօրէն կացուցանելու համար յայտապէս ապստամբութիւնները, դաւանութիւնները, նենդաւորութիւնները, մատնութիւնները, դաշոյնները՝ օրինաւոր, սուրբ կը դաւանին, քաղաքագէտ մարդիկ կը պարծին դաւակից ըլլալնուն վրայ, եւ դեսպանականներն ապստամբութեան թէւ թիկունք կ'ըլլան նոյն իսկ իշխանին տանը մէջ, որուն քով դեսպան խրկուած են, Զօրապէտներ, Ծովապետներ, Պաշտօննեաններ որոնք պատույ եւ հարստութեան առաւ հատուցումներն ընդունած են, իրենց թագաւորը կը մատնեն եւ կը սպաննեն: Աեւպհական ազգայնութիւնն ինքնօրէն կացուցանելու համար կրօնի ամենասուրբ իրաւունքներն սուրբ տակ կ'առնեն, Եկեղեցին շղթաներու կը զարնեն, Յիսուսի Քրիստոսի փոխանորդն իրենց յարձակմանը նոպատակ կ'ըլլայ, եւ Աւզզափառներն Առաքելական Ամոռնէն կ'ապստամբին, եւ Եկեղեցականներն ալ սուտ գիտութենէ իմաստակութիւններ կը մուրան այսչափ անօրէնութեանց եւ պղծութեանց վրայ դոյն մը տալու համար:

Կ'ուզէմ ես շնորհել ազգայնութեանց մոլեռանդներուն թէ, ստար իշխան մը վանտելէն, սեւպհական երկիրը միաւորելէն, կարելի է թէ ժամանակաւոր տառաւելութիւն մը դայ (որն որ բոլորովին անսաղգ է): Բայց' Բնչ կ'ելլէ ասկից: Աւրեմն անաստներուն հաւասար եղանք, որոնք մինակ նիւթական օգտի զգածմամբ կ'ատպրին: Աւրեմն ինչ որ օդտակար է, միանդամայն շտամ մը համեստ ալ եղած է: Արդարութիւնը՝ իրաւունքը՝ ալ բան չե՞ն արժեր մարդկային:

ընկերութեան ընթացքին մէջ : Բանական մտաց լուսաւորութիւնը՝ ալ արժէք մը պիտի չունենայ: Քրիստոսի պատուիրանները, որ հպատակութիւն կը հրամայեն առ իշխողս, ամենքն ալ ջնջուեցան: Ուրեմն այնչափ անօրէնութիւններ, այնչափ այլանդակութիւններ որ առ նպատակին կը դիմեն, կը դադրին եղեռնութիւն ըլլալէն, եւ ամենքն ալ իրենց վախճանէն սո՞ւրը կը համարուին: Իրաւ որ, լաւագոյն կ'ըլլար, թիւ յատակ խօսէին, եւ ազգայնութիւնները մէկ դի ձգելով, յայտնի զրուցէին, թիւ ջուրը պղտորել կ'ուզեն, որպէս զի մէջէն, ստակ, պաշտօններ, զործակալութիւններ, թերթականներ, եւ երկիրներ որսան. ուստի՝ առ նպատակին հասնելու համար, հարկաւոր կը տեսնեն քիչ մ'ատեն մարդկային ու աստուածային օրէնքները լուցընել, եւ զբրիստոս ու իր Եկեղեցին մէկ դի ընել. եւ թիւ առ տեսակ խօսիլը Փասսաթորէին լեզուն կը յիշեցընէ նէ, թերեւս անոր անամօժութեանը հետ տեսակ մը անկեղծութիւն ալ կ'ունենայ:

Գ Լ Ա Խ Խ Խ Է .

Ուսումն աշխարհականացընել:

Ա. Տէրութեան կը վերաբերի մանկութիւնը կերպաւորել: — Բ. Կղերականներն ընտանիք չեն ճանշնար: — Գ. Աւելի եւս չեն ճանշնար կրնաւորները: — Դ. Պատանիները ծնողաց սէրէն կը պաղեցընեն:

Գրազդիական յեղափոխութեան՝ առնենունիննեն ըստած սկզբունքներուն մէջ առաջին տեղին ունի ուսումն աշխարհականացընելը. եւ որովհետեւ շատ ատեն չէ, որ իտալիա համոզուած է ասոր մեծ բարիք մ'ըլլալուն վրայ, ուստի աշխարհականացընելու պաշտպաններն ամեն ջանքը կ'ընեն, առ նպատակին հասցընող քանի մը սկզբունքները բարձր ու յարգի ցուցընելու: Աս նիւթիս մէջ իրբեւ առաջին սկիզբ կ'ենթադրեն, թիւ ուսումն էապէս Տէրութեան կը վերաբերի, եաբը կը հաստատեն, թիւ քահանաները, աւելի եւս կրօնաւորներն անկարող են կրթելու, վասն զի ոչ ընտանիք կը ճանշնան, եւ ոչ ալ ընկերութիւնը, որուն սահմանուած են տղաք եւ աղջկունք: Բան չեմ զրուցեր մայրապեաններուն վրայ, որովհետեւ ինչ կ'ուզես որ հասկընան աշխարհքիս բաներէն այն լաշակաւոր գլուխները: Ուստի եւ կը հետեւցընեն թիւ իրենց կ'իյնայ ամեն բան կարգաւորել, եւ ուզածնուն պէս գլուխները շիտէլ:

Իմ ընթերցողս, շատ հեղ լսած պիտ'որ ըլլաս աս զեղեցիկ առածները. զոնէ անզամ մ'ալ ասոնց համառօտ պատասխանը լսէ:

Ա. Առաջին ննիթաղբութիւննին ան է. Եւ Քլետու-

Է-ր Տեր--նիոն լ-ը -ըն-ըհ-ի-ու ի-լե-նա-նի-ու և Ա-ր-բ-ե-ր
հ-ո-ն-ի-նի-ու ի-ր-դ-ո-ր-ո-ի-լ: Բայց աս առաջին ենթադրու-
թիւնը ստոյդ է: Ո՞հ. ընութիւնը, կամ թէ ըսենք՝ ընու-
թեան արարիչը, այնչափ անխօհեմ եղած չէ, որ խեղճ ման-
կութեան հասակը վարձկաներու եւ հազարումէկ ծանր զբաղ-
մանց մէջ թաղուած մարդիկներու ձեռքը յանձնէր: Ման-
կութեան հասակը կերպաւորելու կամ կարգաւորելու առա-
ջին իրաւունքը հօր ու մօրն է, ինչու որ՝ առոնք որ Աստուծ-
մէ այն մեծարոյ արժանաւորութիւնն առած են զաւկըներնուն
գոյութիւնը տալու, աս մեծ պատիւն ալ իրենց տրուած է ա-
նոնց երկրորդ գոյութիւնն ալ տալու, որ է բարոյական կըր-
թութիւնը: Եւ ասիկա Աստուծոյ սիրալից մէկ նախախնամու-
թիւնն է: Ինչու որ՝ ով կընար անոնց վրայ այնչափ հոդ
ու խնամ ունենալ իրենցմէ աւելի որ ի ընութենէ պարտաւ-
որուած են զանոնք սիրելու իրենց մէկ մասը, եւ որոնց-
մով իրենց մահուանէն ետքն ալ գեռ կ'ապրին: Կընայ պա-
տահիլ երբեմն որ քանի մը ծնողք անհոգ եւ անփոյթ ըլլան,
բայց աս ստոյդ է, որ ըստ ինքեան ծնողացմէ աւելի ուրիշ
մէկ կրթիչ մը հաւատարմութեան ապահովութիւն շիկրնար
տալ: Աս պատճառաւ հակառակորդաց առաջին ենթադրու-
թիւնը, չէ թէ միայն խախուտ, այլ նաև՝ կրնանք ըսել
սրբապիղծ յափշտակութիւն է հայրական իրաւանց: Ո՞չ, աշ-
խարհիս վրայ, ամենեւին կառավարութիւն, մը շիկրնար ար-
գելել որ հայր մ'իր որդին՝ իր մէկ մասը՝ չկընայ կրթել.
եւ ոչ ոք կընայ սահպել, որ իր ուզածին պէս չկրթէ: Բնա-
կան օրինաց նայելով՝ որդւոց առաջին կրթութիւնը միշտ
հօրերնուն կը վերարերի, ուսաի եւ իրենց ճիշդ իրաւունքն է
ընտրել կրթիչ մը, զով որ կ'ուզեն, խրկել զաւակնին այն
դպրոցը՝ որ իրենց հաճոյ է, եւ մերժել այն ուսումնարանը՝ որ
իրենց անհաճոյ է. եւ ով որ աս իրաւունքն անոնցմէ կը վեր-
ցընէ, ազատութիւն պոռայ, ազատութիւն կանչէ, որչափ որ
կ'ուզէ, միշտ աշխարհիս վրայ շլուած բանութիւն մը կ'ը-
նէ, որուն եւ ոչ հեթանոսները կը համարձակէին:

Մանեկութեան առաջին կերպաւորութեան մէկ հար-
կաւոր մասն ուսումն է: Ով որ, չեմ ըսեր ուզզափառ, այլ
պարզապէս քրիստոնեայ է, շուառվ կը աւենէ, որ տղոց ա-
ռաջին կերպաւորութիւնն երկու էական մաս ունի: Բայն ու-
սումը՝ որ նոյն հասակին համեմատ հարկաւոր աեղեկութիւն-
ներու արդար չափն է, եւ ետքը հոգւոյն կրթութիւնը, որ է
կրօնական ու բարոյական սկզբանց սրախն մէջ բացուիլը: Աս
երկրորդ մասն առանց մէկ տարակուսի մը աւելի էականն է,
որն որ պէտք է հոդացուի առանց աշխատութեան եւ ոչ
դժուարութեան խնայելու, թէ որ գեռ աւելի պատուաւոր է
տարբինի քան թէ իմաստուն մարդ ըլլալը, եւ կամ զգաստ
քաղաքացի ըլլալը քան թէ հմատ մարդ մը: Արդ՝ աս նիւ-

թիս մէջ ի՞նչ ըրած է քրիստոնէութիւնը, որ արդէն ի՞նչ որ
մարդուս հարկաւոր է լիութեամբ կը հոգայ կը պատրաստէ :
Աս երկրորդ մասին համար ինք իրմէ թէ անձինքն եւ թէ
կերպը սահմանած է : Յիսուս Քրիստոս՝ իր աւետարանին
պաշտօնեաները, իր եկեղեցւոյն քահանաները, իրրեւ կրթիչ
հաստատեց . Դւշտէ, ըստ առնց, եւ ուշացուցիւն մէն
մէկալէն շատ աւելի հարկաւոր է, քրիստոնեայ ժողովուրդը
շուտով իմացու, թէ ասիկոյ Եկեղեցւոյ ձեռքը հաւատալը
իրենց պարտքն ըլլալով՝ ուրիշ լաւագոյն բան մը չէին կրնար
ընել, բայց եթէ իրենց զաւկըները վատահութեամբ եկեղեց
անանաց հոգարարձութեանը յանձնել : Ասկից շատ զարե-
րով մանկութեան առաջին հասակը միշտ եպիսկոպոսարան-
ներու, քահանայարաններու, միանձանց Ըրբայարաններու . ու
կուսանաց վանքերու հսկողութեան տակ կը կրթուէր : Ան ա-
տենն աշխարհայինն կառավարներուն եւ ոչ մոքէն կ'անցնէր,
թէ իրենց կը վերաբերի առ նիւթիս ձեռք զարնելը, ինչպէս
որ ուրիշ տնական եւ առանձնական գործերու մէջ խառ-
նուիլն իրենց չէր իյնար : Մենք՝ հիմակուան առենս ալ վար-
ժած ըլլալով կառավարութիւններուն, ազատութեան ա-
նուամբ, ընտանեաց ամէն ներքին գործքերու մէջ մանելը ելլելը
տեսնելու, գլուխնիս կը ծռենք, եւ եթէ մեր վատահութիւնն
ունեցող կրթիչներն ալ աւրուելու ըլլան, աշքերնիս կը դո-
ցնիք, թէ զմեզ պարտաւորելու ըլլան մեր զաւակները մատ-
նիշներու ձեռքը ձգելու, թէ նաեւ հոգինին ալ սպաննե-
լու ըլլան, կը համաձայնինք, բաւական որ այն որուած կըր-
թութիւնը գործքի, պաշտօնի եւ ստակի ճամբայ բանայ .
բայց մեր ձերերը, որ այնշափ ազատութեան վրայ չէին խօ-
սեր, իրաւոցնէ ամէն բան աշքերնին կ'առնէին, բան թէ
թող տալոր իրենց հայրութեան իրաւունքները յափշտակուին,
եւ բաւական ուժ եւ քաջալերութիւն կ'ունենային, այնպիսի
անօրէնութեան մը շներելու : Բայց թող տանք մռնողները,
կենդանիներուն զառնանք :

Բայց ի՞նչ գէշութիւն կը տեսնես, կ'ըսէն, թէ կառա-
վարութիւն մը հասարակաց կրթութեան հոգը վրան առնե-
լու ըլլայ, եւ այսպէս դիւրինցընէ առանձնականաց կրթու-
թեան ճամբան : Ի՞նչ գէշ բան կը տեսնեմ : Շատ եւ ծանր :
Եւ նախ՝ դուն ի՞նչ գէշութիւն կը տեսնես, թէ կառա-
վարութիւնը քու առանձին ստացուածներուդ հոգն ու մա-
տակարարութիւնը վրան առնելու ըլլայ : Մեծ մտատանջութե-
նէ կ'ազատիս : Ո՞հ, ասիկա չիկրնար ըլլալ : Ի՞նչո՞ւ : Գէշ կը
տեսնես եթէ կառավարութիւնը քանի մը կտոր վաճառքներուդ
կամ ափ մը երկրիդ հոգացողութիւնը յանձն առնելու ըլլայ,
եւ գէշ չե՞ս տեսներ, որ քեզմէ անկախ քու որդուցդ, քու
արեանդ վրայ որամազքրութիւններ ընէ, կամ կերպաւորէ զա-

նիկայ ինչպէս որ կ'ուզէ : Գեշութիւնը հայրութեան սուրբ իրաւ ունքներուն յափշտակութեանը վրայ է :

Մէկալ գեշութիւնն ալ ան է, որ աս պաշտօնն այն պիսի մէկն իրեն կը սեփականէ, որն որ ամենեւին, ինչպէս նոր սճով հիմայ կ'ըսեն, աս բանիս առաքելութիւն չւնի, որ է ըսել, թէ ոչ որ աս պաշտօնն իրեն տուած է : Աշխարհային կառավարութիւնը (համալսարանաց կրթութիւնը մէկ դի առնելով, որուն վրայ ուրիշ տեղ կը խօսինը) ունի ան ամեն իրաւունքները, զորոնք իր վախճանը, որ է ընկերութեան ժամանակաւոր բարօրութիւնը հոգալ, կը պահանջէ, եւ աս իրաւունքները բանաւորապէս չեն կրնար իրեն զլացուիլ. բայց ասով ընտանեաց եւ կրօնի վրայ ալ բացարձակ իշխանութիւն պիտի ունենայ: Թէ ասիկայ իրեն յափշտակելու ըլլայ, ինք իր ձեռքովը քաղաքական ընկերութեան առաջն խարիսխը կը կործանէ, որ է տնական ընկերութիւնը, եւ այնպիսի գործերու ձեռք զարկած կ'ըլլայ, որոնց ինք աղեկ դատաւոր չէ, եւ ոչ ալ կրնայ ըլլալ յաւիտեան: Եւ իրաւունքնէ՝ որպիսի եւ իցէ աշխարհական տաեան մը՝ կրնայ յանդդնիլ եւ իրեն սեպհականել քրիստոնէութիւն եւ բարդյական սորվեցընելու իշխանութիւնը: Բայց ո՞վ զինքը վարդապետ դրած է: Ո՞վ տուաւ հարկաւոր առաքելութիւնը: Ասիկայ հեթանոսութիւնը նորէն հաստատել մը չ'ը ըլլար, ուր Կոյսորը միանգամայն քահանայապետ էր: Աւելի եւս, կրնայ արդեօք աշխարհական կառավարութիւնն ինք զինքն ուսուցիչ հրատարակել, օրինաւոր ուսուցիչները մերժելով: Որո՞նք են, ըստ ուղղափառ հաւատոյ, ժողովրդեան ընածին ուսուցիչները: Արդ՝ ամենայստինի բան չ'մի, որ մանկութեան առաջին հասակին կրթութիւնն էապէս բարդյական եւ կրօնական ըլլալուն համար, չիկրնար նոյնը կրօնի ընածին ուսուցիչներուն ձեռքէն առնուիլ: Աս ճշմարտութիւնն ուրանալու համար, պէտք է աարակուսի տակ ձգել, կամ հարկ չկայ մանկութեան առաջին հաստակը զլխաւորաբար առաքինութեան ու կրօնի մէջ կրթելու, եւ կամ Յիսուս Քրիստոս քահանայութիւնն ասոր ուսուցիչ դրած չէ: Առջի մասն եւ ոչ հեթանոսները կրցան ուրանալ, ինչպէս կը վկայէ կունափիլիանս, երկրորդը՝ նոյն իսկ բողոքականները կը խստավանին, որոնց դպրոցները հասարակօրէն հոգիւներնուն ձեռքն են: Ուրեմն, ինչպէս կը տեսնես, գեշութիւն մը կայ դպրոցներն աշխարհականացընելուն մէջ:

Ասիկայ սահմանից դիւրին շըն համար է: Մի խառնուիր այսպիսի պատասխանէ մը: Ինչու որ՝ թէ որ կառավարութեան դպրոցներն ազատ ըլլային, եւ ծնողաց ձեռքն ըլլար իրենց զաւկըներն ուզած դպրոցները խրկելը, եւ թէ ասոնք ալ հասարակաց դրամայ եւ եկամուտով հոգացուած ըլլային ինչպէս մէկալները, վեան եւ բանութիւնը, սույզ է,

միշտ կը գանուեր բայց նուազ կ'ըլլար։ Միշտ կը գանուեր, ինչու որ՝ այնպիսի գպրոցներ բանալը, որոնց մէջ կրօնական կրթութիւնն անոնց ձեռքը չէ, որոնց ձեռքը Յիսուս Քրիստոս յանձնած է, միշտ մոլորութեան վտանդ մըն է. Նուազ կ'ըլլար, այսու նկատմամբ որ, ուզողները կրնային զգուշանալ, եւ իրենց ձեռքն եր զգուշանալը. բայց երբ որ մինակ աշխարհականացեալ գպրոցներն իրօք գործադրուած են, եւ մէկալներն ամէնքն ալ՝ ջնջուած են, այն գպրոցները՝ ուսմունքը դիւրացընելու համար գրուած են՝ ըսելը, վնասին վրայ կատակն ալ աւելցընել է։ Ի՞նչ կ'ըսէիր անոր, որ սեղանիդ վրայէն մոեղէնն ու կերակուրները վերցընելէն, եւ քեզի, կրծելու կաոր մը հաց ձգելէն եաքը, առջեւդ ելլէր ու ըսէր, թէ ասիկայ քու ճաշդ զիւրացընելու համար միայն ըրած է։ Աչ, ուսմունքը դիւրինցընել չէ. ցեխոտ ջրերը խմելու գատապարտել է, առողջարարները վերցընելով։

Երկու գժուարութիւն առջևնիս կը նետեն ուսման մենավաճառութեան կամ թէ ճշդիւ խօսելով քրիստոնէական հոգւոյ գէմ կրթութեան պաշտպանները։ Առաջինն է՝ որ կ'ըսէն, թէ արդէն իրենց վարժարաններուն ու գպրոցներուն մէջէն երբեք չեն մերժեր կրօնը, բանաւոնդ նէ իրանէ ----ցէ մ'ու իւ ունանէն։ Երկրորդն է՝ թէ վերջապէս Տերութիւնն իւսունան + ունի հայլու ունաց իւրդուրութիւնն քոյ; որոն + որ չնիերսունէու դիր'որ Հուոյին։

Իրենք կ'անուանեն կրօնի ուսուցիչները։ Կախ առաջինն ասիկայ ընդհանրապէս ստոյդ չէ, մանաւանդ թէ, մինակ քանի մ'երկիրներու մէջ ի գործ գրուած է, ուզողափառաց բողոքներուն գէմ զնել չկրնալուն համար. եւ շատ երկիրներու մէջ, եւ ոչ ստուերը կը տեսնուի։ Երկրորդ՝ դուք կրօնի ուսուցիչները կը սահմանէք. բայց՝ չէք տեսներ որ, անոնց կ'իյնայ անձինքները սահմանէլ, ուսման ժամանակը որոշել, պակսնցընել կամ աւելցընել, որոնց աւանդուած է կրօնական ուսմունքը, եւ անոնք են որ կը պարտաւորին հսկելու, որովհետեւ Աստուծոյ պատասխան պիտ'որ տան։

Վերջապէս՝ որովհետեւ լուսնոյ աշխարհքին վրայ չէ խօսքերնիս, այլ մերինին վրայ է, աղէկ մը տեսնենք, ի՞նչ է ըստածնին։ Ամէն շարաթ՝ մէկ կամ երկու կէս ժամ կրօնի ըստած ուսուցիչը տղոց քով կու գայ, որոնք արդէն խելքերնին ուրիշ բաներու զբաղեցընելով՝ յօժարութիւննին ալ կորսնցուցած են, եւ քանի մը կրօնական խնդիրներու վրայէն կ'անցնի մէյմը իրրեւ գպրոցական ուսում մը, եւ ահաւասիկ առ է բոլոր եղածը։ Արդ ես մակրմութեամբ կը հարցընեմ ամէն ծանր մտածողներուն, թող ըլլան նաեւ ազատական մտածողներ, կարծէք դուք թէ աս միջոցներով կրօնի ճշմարիտ զիսութիւնը կը սորվեցուի, կամ թէ կրօնի ճշմարիտ սէրը սրտերնին կը հեղուի։ Կարելի բա՞ն է որ այսպէսով կերպաւ-

որուի զգաստ, համեստ մանկութիւն մը, որ ինք իրմէ բաւական ըլլայ հաստատուն մալ կենաց տեսակ տեսակ եւ դժուարին որպիսութիւններու մէջ: Ընկերութիւնն եւ ընտանիքները զգաստ, համեստ, հասարակաց բարիքը սիրող ու կրօնաւեր քաղաքացիներ կրնա՞ն ունենալ: Չեմ ուզեր աս նախատինքը տալ այն ծանր մտածողներուն, համարելով թէ ոյսպիսի կոյր համոզում մ'ունեցած ըլլան:

Կրօնը, բարի վարքը, եւ ասուածպաշտութիւնն այնպիսի դժուարին գործողութիւններ են, որ քրիստոնէութեան մէջ խորունկ կրթուած ուսուցչի մ'ամէն ճիգը, հանձարը կը պահանջեն, եւ աղէկ յաջողելու համար հարկ է որ անդադար քանի մը տարի մէկանց ի գործ դրուին խրատներ, խորհրդածութիւններ, կրթութիւններ, եւ ամենէն աւելի բարի օրինակները, որպէս զի մանկական հոգին աղէկ կերպաւորուի եւ ներքուատ տողորուի: Բայց՝ ընդհանուր գաղափարներէն մասնաւորի իջնալով՝ ուսմունքն ու հմտութիւններն որ տղայ մը կրնայ ստանալ, ամէնքն ալ աս վախճանիս պէտք է ծառայեն: Տղայ մը պատմութիւն կը սորվի: Հարկ է որ ամէն բանի մէջ Աստուծոյ ձեռքը տեսնէ, որ կ'ուզգէ մարդկային գեպքերը: Բնութեան առաջին ծանօթութիւնը կու տաս. հարկ է, որ գժտած ձեռք մը նոյն բնութեան մէկ մասին վրայէն քողը վերցընէ, եւ մէկալ մասը ծածկէ, որպէս զի պատմանին, որ բնութեան արարիչը ճանշաւ կը սորվուի, զանիկայ վշտացընելու չհրապուրուի: Ազատական արուեստներուն կը զբաղի: Արշաֆ զգուշութիւն հարկաւոր է, որպէս զի գեղցցիի սէրն անոր մտածութիւններն ու զգացմունքն ազնուացընէ եւ բարձրացընէ առանց սիրոն աւելու. Լեզուներ կը սորվի: Ասկից աւելի յարմար բան չկայ ան հասակին. բայց առաջին հեղինակներն որ ձեռքը կ'առնէ, պէտք են չէ թէ միայն յարդարուն ոճով, հապա պատշաճաւոր ալ ըլլան: Կը մատեցընէ շրմունքը յունական ու հոռմեական ազրիւրներուն: Ստուգիւ ես զինք ասոնցմէ չէի հեռացըներ. բայց որշաֆ զգուշաւորութիւն պէտք է ընէ պատանեկին առաջնորդողը, երբեմն մերկը քսղով ծածկելով, երբեմն վտանգաւորն անվտանգ եւ ապահով ընելով, երբեմն սիրյն ուզզելով եւ երբեմն ծուրը շիտկելով: Մանաւանդ թէ՝ ամէն բանէ առիթառնելով պէտք է զինք հաստատէ արդարութիւնը սիրելու, մեղքն ատելու, կրօնը, քրիստոնէական եւ ընկերական պարագերն ի գործ դնելու մէջ: Ժամանակին պէտք է զինքը զօրութեամբ ամրացընել մոլորութեան հրապարակուն, աշխարհիս վտանգներուն, առիթներու սաստիկ ազգեցութիւններուն դէմ: Պէտք է, ընդարձակ, հաստատուն գիտութիւն մը տալ քրիստոնէական հաւատքի, իրեն հիմքուն, ու կրթութիւններուն վրայ: Պէտք է մեկնել Աստուծոյ օրէնքները անոր ամէն պարագաներովն եւ բաւական յայտնութեամբ: Աս

ամէն բան ըլլալէն ետքը հազիւ կրնոյ պատանին հաստատուն կենալ իր բորբոքեալ հասակին կիրքերուն դէմ, եւ շատ անգամ կը դէգեւի կը տկարանայ: Արդ՝ կրնան արդեօք հաստացընել տալ, թէ շարաթը կէս ժամ մը կրօնք սորվեցընելով մանկութեան հասակին ըստ բաւականին կրթած ըլլաս: Ասրէ ինձի թէ ըսելու ըլլամ որ կամ չես գիտեր ամենեւին ի՞նչ է աղօց կրթութիւնը, եւ կամ բոլորպին հոդ չունիս մանկութեան հասակին վրայ: Իմ ընթերցողս, թէ ինձի չես հաւատար, լսէ Կիզոյ բողոքականին խօսքերը: «Ամենքը կը զրուցեն, ամենքը կ'ընդունին թէ առաջին ուսմունքը եապէս կրօնական պէտք է ըլլայ: բայց ասիկայ հասարակաց տեղիք մը պէտք չէ ըլլաս: Հարկ է որ հաւատարմութեամբ ի գործ դրուի: Արդ՝ ի՞նչ է բան ժողովրդական կրօնական ուսմունքը: Մինակ քրիստոնէականը բերնուց սորվիլ չէ, եւ ոչ ալ որոշուած ժամ մը հաւատոյ վարդապետութիւնն եւ քրիստոնէական կրօնի հիմնական սկզբները վարդապետելը. այլ հաւատոյ եւ կրօնական ազգեցութեան տեւական՝ միշտ գործնական ներկայութիւնն է դպրոցներու մէջ. Եապէս կրօնական կենաց մժնուղթափի մէջ եւ օրինակաւ տրուած ժողովրդական կրթութիւնն է,,:

Եւ անօնք ամենքը, որ քիչ մը բանէ կը հասկրնան, ասիկայ կ'իմանան:

Իսկ մէկալ խնդրոյն նկատմամբ՝ թէ կառավարութիւնը իրաւունք ունի մանկութեան հասակը կերպաւորելու, որովհետեւ իրաւունք ունի հարկաւոր ապահովութիւնն ունենալու ան պաշտօններուն մէջ, զորոնք որ երիտասարդները ժամանակաւ պիտ' որ վարեն հասարակութեան օդտին համար. պատասխան կու առմ թէ ասոր մէջ բան կայ, որ ճշմարիտ է, եւ բան կայ որ սուտ է: Ճշմարիտ է, որ կառավարութիւնը կրնար արգելել, որ քանի մ'արհեաւոներ, ինչպէս բժշկութիւն, իրաւագիտութիւն, եւ այլն, չգործածեն, եւ տեսակ մը պաշտօններու եւ տեսչութիւններու մէջ չմոտնեն, բայց եւ թէ անոնք, որոնք որ իրեն ապահովութիւն տուած են, որ հարկաւոր ուսմունքներն ըստ բաւականին սորված ու մասնաւոր յաջողակութիւն մը ստացած են: Աս իրաւունքը հիմնուած է ասոր վրայ, որ կառավարութիւնը հասարակաց օդտին համար պէտք է վատահութիւն ունենայ, որ անկարող մը դիտութեան պակութեան համար՝ ուրիշներուն շահուն, բարեացը, եւ կենացը վնաս հասցընէ. բայց ստութիւնն ալ խառն է, վասն զի ընկերութեան բարիքն ապահովցընելու պատճառանքով, եւ ընդհանուր դաղափարներով ուրիշներուն հազար իրաւունքները կը բռնարարէ ու կը վիրաւորէ:

Նախ առաջն՝ ստորին դպրոցներու մէջ կը բառնայ եկեղեցականաց սորվեցընելու իրաւունքը, որ ամենահարկաւոր է, ինչպէս վերն ըսինք, այն առաջին հասակին համար.

մանաւանդ որ՝ աշխատրհական կառավարութիւնը բանաւորապէս իր մատագրութիւնն ուրիշ առջ պէտք չէ բանեցընէ, բայց եթէ համալսարաններու եւ բարձրագոյն վարժարաններու մէջ, ուր այնպիսի գիտութիւններ ու այնպիսի արուեստներ կը սորվեցուին, որոնց վրայ հարկաւոր ապահովութիւններն ունենալ կը պահանջուի, եւ պէտք է թոյլ տայ որ աս երկրորդ կրթութիւնը չսկսի բայց եթէ՝ երբ որ առաջինը հաստատուած է, որ այնչափ հարկաւոր է:

Երկրորդ՝ կը սխալի կառավարութիւնը ասար մէջ, որ շատ անդամ՝ արհեստներու եւ մանաւոր գիտութիւններու մէջ կրթելու պատճառանքով մանկութեան հասակն Եկեղեցւոյ հոգարարձութենէն կը զրկէ: Արդ՝ սաղյդ է որ տէրութեան կ'իյնայ՝ ուզողին՝ նոյն գիտութիւնները սորվեցընել տալը, բայց սուտ է, թէ կարող է ընել առանց Եկեղեցւոյ հսկողութեանը: Գիտութիւնները, եւ ամենէն աւելի փոփառվայցութեան, իրաւանց եւ պատճութեան գիտութիւնները կրօնի հետ ձշդիւ կապուած են, եւ կրօնայ կամ շարազգած կամ տգէտ ուսուցիչ մը նոյները կրօնի դէմ հակառակութեան մէջ զնել: Արդ որոնն կ'իյնայ ուսման վրայ հսկելն ու վճիռ տալ թէ մէկը գիտութեան մէջ զեղծէ՞ է թէ չէ, բայց եթէ անոր, զարն որ Յիսուս Քրիստոս կրօնի ուսուցիչ զրած է: Աս պատճառաւ նախնեաց խորագիտութիւնը համալսարաններն ուզզակի Եկեղեցւոյ կառավարութեան տակ ձգած էր, եւ ամէն տէղ եպիսկոպոսները մեծաւորներն էին: Առզ ամեններն չէին ուզեր աշխատրհականներն ուսման վարդապետութենէ մերժել եւ ոչալ կառավարութեանց զործողութիւնը արդելը, մանաւանդ թէ՝ բոլորովին հակառակը. կառավարութիւններն Եկեղեցւոյ նոյն հսկողութեամբն ապահով կ'ըլոյին որ Աստուածային իրաւանց, հաւաաոյ անարատութեանը մնաս մը չի համնիր, եւ թէ մանկութիւնը նենդապաւոր ուսմունքներով չէր մատնուեր: Խակ ծնողք՝ այն անձկութիւնը չէին ունենար, բնչպէս հիմայ սրտերնին կը դողայ, երբ զաւակնին համալսարան մը կը խրկեն մանաւանդ որ՝ երբեմն մինչեւ տարակուսանքի մէջ են, թէ լաւագոյն չէր ըլլար եթէ զաւակնին՝ տներնուն մէջ՝ սակաւագէտ, բայց քրիստոնեայ պահէին, քան թէ այն բարուց ապականութեան եւ անկրօնութեան կայաններէն, աւելի ապականնեալ հոգւով՝ հաւատքավ՝ եւ բարուք, քան թէ լցեալ գիտութեամբ ընդունելու: Առոր համար՝ թող աշխատրհական քրիստոնեայ իր փիլիսոփայութեան, ուսուղութեան, բնական գիտութիւններու, բժշկութեան, իրաւագիտութեան, լեզուաց ու արուեստից զորոցները կարգաւորելու. թող իրաւունք ունենայ քննութիւններ օրինագրելու, եւ զերիտասարդները պարտաւորելու որ կատարեն յառաջ քան ուսուցչութեան աստիճանն առնելը. բայց առ ալ հաստատան մայ, որ չունի իրաւունք եւ ոչ ալ կըր-

նայ ունենալ, Եկեղեցւոյ հօփողութենեն գիտութիւններն ազատ ընելու, ան մասին նկատմամբ, որ նոյն գիտութիւնները կրօնի հետ յարաբերութիւն ու կապ ունին:

Բ. Դունք քահանայութիւնը միշտ առջևնիս կը նետես, կրօնն, Երբ որ կրթութեան վրայ խօսք մը կ'ըլլայ, բայց չես տեսներ որ Եկեղեցաւնները դեռու ։ Հը ժըրդի էն, որ ու ընդունի+ իւ հանձնան, իւ ու ընթերունիւն, որսնց կը վերաբերին անոնք, որ կրթութիւն պիտ' որ ընդունին: Ընթերցող աս պզտիկ խօսքին մէջ այնչափ աղիտութիւն եւ այնչափ նենգութիւն կայ, որ կարելի չէ բացայայտելը. ահաւասիկ քեզի մէկ ճաշակը:

Նախ առաջին, վեր ի վերոյ ըսելով, շատ գեղեցիկ է առ դեռու ։ Հը ժըրդիւն քահանաներուն յարմարցընելը: Աս գարուս բովանդակ գիտութիւնը կը պահանջէր, որ այն երկու գաղափարները միանային: Տեսու ։ Հը ժըրդիւն կը նշանակէ մարդկանց ցեղ մը՝ որ բնական սերունդով կը շարունակուին, եւ միանգամայն որոշ յատկութիւն մ'ունին ընկերութեան մէջ. բայց քահանայի գաղափարը, աս երկու ըմբռնումներն ալ իրմէ կը մերժէ. որովհետեւ ինք իր ազատ կամքովն այս վիճակին սահմանուած է, եւ միանգամայն ընկերութեան նուիրապետութեան ամէն աստիճաններէն ալ կ'առնուի:

Աս դեռու ։ Հըրդիւն ու ընդունիւն իւ հանձնան: Թէ ստոյդ ալ ըլլար որ Եկեղեցականները շունենային գործնական գիտութիւն տեսակ մ'ընկերական հարկաւորութիւններու եւ տկարութիւններու, դուցէ ասոր համար մանկութեան հասակը կրթելու անրաւական պիտ' որ ըլլային: Թէ աս մակարերութիւնը բան մ'արժէր, ոչ ոք պիտ' որ կարենար քաջ բժիշկ ըլլալ. թէ ինքն ալ ամէն տեսակ հիւանդութեան մէջ ինկած չըլլայ: Թէ հարկաւոր է ուրիշը բժշկելու համար գործնական գիտութիւն, աս մակարերութիւնը չիկրնար ուրացուիլ: Բայց ինչպէս որ՝ բաւական է բժշկին ուրիշին հիւանդութիւններուն փորձառութիւնը՝ քաջ բժիշկ ըլլալու համար, այսպէս ալ բաւական է կրթիչի մը տեսնել ընկերութիւնը, անոր մինակն ու բարոյական եւ բնական կարօւութիւնները ճանչնալու համար:

Բայց՝ ստոյդ է, թէ Եկեղեցականներն ընկերութիւնը չեն ճանչնար: Դիմուարին բան մըն է ասկից աւելի անմիտ եւ ապուշ խօսք մը խօսելը: Աշխարհքիս մէջ չկան անձինք որ այնչափ աղէկ, այնչափ ընդարձակ տեսութեամբ ճանչնան ընկերութիւնը ինչպէս Եկեղեցականները: Եկեղեցականն արտաքուստ կը ճանչնայ, ինչու որ՝ մէկ կողմանէ դրսանց կենալով, եւ նոյն ընկերութեան յարձանքներուն մէջ բռնուած չըլլալով, բաներն այնպիսի ուղեղ տեսութեամբ կը տեսնէ, որ շխախալիք, ասոր ներհակ ով որ ընկերութեան մէջ սրտով եւ զգածմամբը թաղուած է, աս բաներն այնպիսի գուներով կը տեսնէ, ինչպէս

որ կիրքն իրեն կը ցուցընէ : Բայց միանդամայն ներքուստ ալ կը ճանչնայ, վասն զի ուր որ աշխարհքիս մարդիկն այն միայն կը տեսնեն որ արտաքուստ կ'երեւայ, եկեղեցականն իր պաշտօններուն պատճառաւն ի ներքուստ կը ճանչնայ աշխարհքս, ինչպէս որ իրօք է : Աւղիդ կը ճանչնայ վասն զի սկզբունքներ ունի, որոնցմով իրերուն արժէքն աղէկ կ'իմանայ : Կրօնի ունակութիւնը կը պայծառացընէ կարգի, արդարութեան, բարդականութեան ճշմարիտ սկզբունքները, այնպէս որ ամէն բան աղէկ դիտելէն եւ ճիշդ կը որով աղէկ կը ունելէն ետքը, ամէն բանի իր ճշմարիտ արժէքը կ'որոշէ, ամէն բան իր արժանաւորութեանն եւ կարեւորութեանը համեմատ կը դատէ, ասոր ներհակ աշխարհքիս վրայ այսպիսի սկզբունքներ շատ նուազ ըլլալուն համար դիւրաւ գէլն աղէկ, աղէկը գէլ կը համարուի, որն որ թէ հոգւոց եւ թէ առաքինութեան մեծ վնաս է : Աս պատճառներուն համար եկեղեցականին աշխարհք աղէկ շնանչնալուն համար տղոց կրթութեան անյարձար ըլլալն այնչափ սուտ է, որչափ որ մանաւանդ առ կողմանէ աւելի յարմար է :

Բաց ասկից՝ կրօնը սորվեցընելու համար հարկ է տղուն քով առաքելութիւն ունենալը : Կարծեն դուն թէ ամէն մարդ, որ ուզէ, կարող է իշխանութիւնն ի գործ գնել անոնց վրայ, այնպէս որ իր խօսքերը հանոյական ըլլան ու պատզ ըերեն : Ոչ երբեք : Թէ նաեւ ենթադրես աշխարհական վարժապետ մը, որ ունենայ ամէն բաղդացուած որպիսութիւնները, բարութիւն, բարեպաշտութիւն, գիտութիւն, եւ այլն (ենթադրութիւն մը, որ շատ անդամ, ինչպէս կը տեսնես, ամենեւին սուտ է), այսու առնեայնիւ երբեք մեծ հեղինակութիւն մը չ'ունենար տեսակ մը նիւթերու վրայ խօսելու : Ի՞նչ կ'ըսես. ժողովրդեան առողջ զգածմունքը, սիրով կը լսէ բարի խօսակցութիւն մը որմէ որ ըլլայ, բայց քարոզ, քահանայէն կ'ուզէ լսել : Ան խորհրդածութիւններն, ան յորդորները, որ հաճելի ու ազդու են քահանայի մը բերենէն, նոյները ծաղը կը շարժեն եթէ քահանայ չեղող մը զրուցելու ըլլայ : Ասիկայ զարմանալու բան մը չէ, ինչու որ ամէն վիճակ իր յատուկ որպիսութիւններն ունի :

Ինչպէս ոչ ոք իր առողջութեան համար թժկէն զատ ուրիշ մէկու կը դիմէ, ինչպէս ոչ ոք իր դատը տեսնելու համար Փաստաբանէ զատ ուրիշ մէկու մը կը վատահի, ասանկ ալ ամէն մարդ կրօնի նկատմամբ քահանային միայն կը դիմէ . Եւ որչափ օտար բան է քահանայի մը գեղերու վրայ վճիռներ տալը, այնչափ ալ օտար է աշխարհականի մ'ինք զինքը կրօնի վարդապետ ընելը :

Մէկ եղանակ մը կայ միայն եկեղեցականները մանկութեան կրթութենէ արգելելու, յայտնի զրուցել, թէ կրօնի ու բարի վարուց վրայ այնչափ փոյթ ընելու հարկ չկայ,

ինչպէս մինչեւ հիմայ խօսեցանք : Եւ իրաւցընէ նոյնը կ'ըստն ոմանք, որ անօրէնութեանց մէջ շաղուած էն, եւ քանի մը կառավարութիւնները կը ցուցըննեն իրենց ուսմանց վրայ տուած կարգադրութիւններուն մէջ, թէ նոյնն իրենց սկիզբ ըրած են . այսպիսիններուն ես պատասխան շեմ տար, վասն զի նոյն իսկ ընկերութիւնն իր վրան կ'առնու հաւասարաշափ պատասխանը տալու : Պատասխան կու տան այնչափ անմիտթար ընտանիքներ, որոնց չորս կողմն առած է մանկութիւն մը, որ ամենեւին սկզբունք չունի . պատասխան կու տան այն արհեստաւորները, որոնք չարաշար մօլութեանց եւ դատարկութեան մէջ թաղուած՝ կը պատրաստուին օր մը սրով եւ հրով ընկերութեան վրայ յարձակելու . պատասխան կու տան նոյն իսկ կառավարութիւնները, որ պարտաւորուած են զօրաց սպառիչ բանակներ տոքի վրայ պահելու . պատասխան կու տան պատնեշները, որ ատեն ատեն Եւրոպայի մայրաքաղաքներու մէջ կը կանգնուին . պատասխան կու տայ այն ընդհանուր վախը, որ ամեն կողմ կը տիրէ, եւ ամեն բռագէ կը սպասէ քաղելու անոր ցանած պտուղը : Ա՛վ որ աս պատասխանը չ'իմանար, անոր ես ուրիշ ըսելու բան չաւիմ : Բնչու որ այնպիսույն մարդս միայն արդարութեամբ, կարգով, եւ կրօնքով կ'ապրի, եւ թէ աշխարհը եկած է, որ յաւիտենական կենաց պարաստուի ըսելը, ամենեւին ազգեցութիւն պիտ'որ չընէ :

Գ. Թէ եւ քահանաներու թզյլ տրուելու ալ ըլլայ քիշ մ'ազդեցութիւն ունենալու կրթութեան մէջ, Է՞ն հորի նոյն ուղիւշ-նիւնը իրու-որունիւրու- և- մոյրողիւնիւրու- և շնորհիւնիւրու- : Ինչո՞ւ ասոնք ամենքը վանքերնին շեն քաջուիր, ժամերնին շեն զրուցեր: Կ'ըսեմ, թէ շատ պատճառներու համար: Կախ առաջին ան կրօնաւորներն եւ ան մայրագետները, զրոնք որ դուն իրենց աղօթարանները կը քչես, երբ տղոց կրթութեան կը զբաղին, եւ իրը անօգուտ եւ անպիտան անձինք կը կողզապես, երբ որ աղօթարաններնէն գուրս շեն ելլեր, ան կրօնաւորները եւ ան մայրագետները, կ'ըսեմ, եթէ ազգաք սորվեցընելու կը զբաղին նէ, նոյնն աս մեծ պատճառն համար կ'ընեն, վասն զի աս վախճանաւ Ասոււծոյ Եկեղեցոյն մէջ դրուած են, եւ Եկեղեցին իրենց սուրբ հիմանգիրներուն կանոնները հաստատած ատենը, աս բանս շատ օդակար հրատարակած է: Արդ՝ Եկեղեցոյ վճիռը, որ մասնաւոր մարդկան մէկ կարգն այսպիսի բարձր պաշտօնի մը կը նուիրէ, պէտք չէ՞ որ զոնէ այնչափ յարդ ունենայ, ինչպէս մէկ Առլթէրեանի եւ ռամկավարի մը վճիռը, որն որ բոլորովին հակառակը կը մտածէ :

Բայց՝ ինչո՞ւ համար կրօնաւորներն ուսուցանելու անյարմար պիտի ըլլան: Բանը մարդկային եղանակաւ. ալ մտածելով՝ ըոլորովին ատոր ներհակը պէտք է ըլլայ: Կանոնական մարմին մը, որուն պաշտօնը սորվեցըննեն է, մի միայն աս գործողու-

թեան վրայ իր բոլոր զօրութիւնները կը թափէ, ուր որ առանձնական մարդիկ այսպիսի միութեան կապ մը չունենալով՝ ի հարկէ իրենց զօրութիւնն ալ հազարաւոր գործքերու ու զբաղմանց մէջ կը ցրուի: Կանոնական մարմին մը չէ թէ մէկ առանձնական մարդու մը փորձառութիւնը, հապա շատերունը ունի, որոնք որ իրենց ըրած փորձերուն պառուղները կը հաղորդեն անոնց, որոնք որ հետզհետէ իրենց կը յաջորդեն: Կրօնաւորական մարմին մը մինակ իր բոլոր վարդապետութեան ճշմարիտ միութիւն մը կրնայ տալ, ինչու որ՝ կրնայ իր ամէն անդամներուն մի եւ նոյն հոգին հազորդել, մինակ կրօնաւորական մարմին մը կրնայ կշռել ու համեմատել փորձերը, եւ այսպէս ընտրել ուսման կարգեր, որ քիչ անկատար ըլլան: Կրօնաւորական մարմին մը կրնայ աւելի ապահովութիւն տալ իր ուսուցիչներուն վրայ, վասն զի աս վիճակին կատարելութիւնը զեղծութերն աւելի կ'արգելէ, վասն զի նոյն իսկ ուսուցիչն աւելի մերձաւոր հսկողութեան մը տակ է, եւ դարձեալ՝ վասն զի մեծագոյն դիառութեամբ կրնայ հեռացուիլ: Կրօնաւոր ուսուցիչ մը հաւասար պարագաներու մէջ ուրիշ ուսուցիչ մ'աւելի ազատութիւն ունի իր պաշտօնին մատգիր ըլլալու, եւ իր վիճակին սեփական առաքինութիւններուն մէջ մեծագոյն եռանդ եւ համբերութիւն գտնելով իր պաշտօնին մէջ յարատեւութեամբ կը տոկայ. Նոյն իսկ իր հագած զգեստը իրեն մեծագոյն հեղինակութիւն մը կու տայ իր աշկերտներուն առջեւը:

Կը բողոքեմ իմ ընթերցողներուս ուղիղ դատմանն եւ իրենց կը հարցընեմ: Խնչ է ուսուցիչ կրօնաւորաց կարգը: Բարոյական մարմին մըն է այնպիսի մարդիկներու, որ կ'ըսեն. Ինչ կեցեր ենք, հեռանանք աշխարհքիս զբաղմունքներէն, շմամածենք ոչ աշխարհք մտնելը եւ ոչ զաւակ սնուցանելը, դնենք մեր բոլոր ջանքը, միացընենք մեր բոլոր զօրութիւններն ուրիշներուն զաւկըները կրթելու: Մեր ճարտարութեանը վրայ աւելցընենք աղօթք, եւ կենաց մաքրութիւն, որպէս զի աւելի եւս Աստուծեմ օգնութիւն գտնենք: Եւ զոհենք զմեզ մեր բոլոր կենաց մէջ այսպիսի մեծ գործողութեան մը. արդ ինչ հաւանականութիւն կրնայ ըլլալ որ այսպիսի մարդիկ (դուն մերձեցուր ասիկայ կուսանքներու վրայ ալ) անոնց չափ յարմար չըլլան ուսուցանելու, որոնք աշխարհքիս մէջ կ'ապրին ընտաննեաց հոգը վրանին, եւ ուրիշ հարիւրաւոր շահախնդրութիւններու զբաղած են: Իրաւցընեաշխարհքս աննման է իր դատաստաններուն մէջ:

Բայց հանցանէ իւսունէնիք այն ըստիսուր (Դժուր-Դժուր) էլւաներն ինչ իւսունէնա: Աերն ըստաններնէս շատերն աս կուսանքներուն ալ ճշգիւ կը պատշաճին. այսու առենայնիւ առանձին խօսք մ'ալ իրենց համար աւելցընեմ: Կ'հնթաղընէմ նախ եւ առաջ, որ աղջկանց կրթութիւնը գեռ

կուզես կանանց ձեռքը յանձնել։ Առ պատճառաւ կը տեսնեմ որ, այն ընտանեաց մէջ, որոնք պարկեշտութիւն կը սիրեն, իրենց աղջկանցը քով գաստիարակուհիներ եւ վարժապետուհիներ կը դրուին. կը տեսնեմ որ, քանի մը կառավարութիւններ կը պարգեւեն մեզի գունդ գունդ վարժապետուհիներ ամէն տեսակէն ամէն որպիսութենէ. կը տեսնեմ նաև որ, աշխարհիք կը յառաջացընէ տեսակ մը գիշեր — ցորեկով չքեղ գպրոցներ չնորհալից տիկիններու հսկողութեամբը, որոնք որ Չվիցցերայէն, Անգղիայէն, Փարիզէն, եւ չեմ դիտեր ուրիշ որ կողմերէն խոտիա կը թափուին, եւ իրենց պաշտպաններուն հարցընելու ըլլաս նէ, զիտութեան եւ կըրթելու հմտութեան ճշմարիտ զարմանալիքներն են։ Արդ ուրեմն, կը հարցընեմ քեզի, ասոնք ալ ոյն ուրբադր էլլուիները չեն, թէպէտեւ իրենք ալ անօնց պէս կանայք են։ Որպիսի երկրաւոր դէպք մը կամ աստղներու աղդեցութիւն մը ամէն ուրբադր էլլուիները տարեր՝ վանքերու մէջ գոցեր է, ուր որ սորվեցընելու ուխտ ալ դնեն։ Ի՞նչ պատճառաւ ան ամէն երկիրները, որոնք մեզի այն չքեղ գաստիարակուհիներն ալ կը խաւրեն, երբեք ուրիշ բան չեն խրկեր մեզի բայց եթէ այն լուսաւոր էլլուկ կուսանքները։ Կրնա՞ս ասոր պատճառ մը տալ եթէ քու թէեւ պատկառելի՛ խօսքիդ հեղինակութեանը ըստզենք հաւատալ:

Բայց՝ յայտնի խօսելու համար, ասոնք անկրօն անձինքներու լրբութիւններ են, չէ թէ ծանր մտածողի խօսքեր։ Աղէկ չիձանչնար՝ ինչ է միանձնուհի կոյսը, ով որ ասանկ կը վարուի իրենց նկատմամբ, եւ ինչ է քրիստոնեայ կոյս մը, որ վանքն իրեն համաձայն չփունաներ կրթուելու։ Քրիստոնեայ կնոջ մը դրած կուսութեան հանգիստական ուխտը, այնչափ զինքը կը բարձրացընէ, որ չնորհաց ձեռքը գործիք մը կըլլայ ամէն ընտրելագոյն գործողութիւններու։ Երկրաւոր մայրութենէ քրիստոսի սիրոյն համար հրաժարած ըլլալուն համար՝ Յիսուս կու տայ իրեն հոգեւոր մայրութիւն մը, որ անսահման արժէք ունի։ Միանձնուհին աշխարհէս բաժնուած է, եւ աւելի աղէկ կը ճանչնայ անոր ունայնութիւնը, իր կեանքը մաքուր է, եւ մաքրութեան հոտ կը բուրէ ուր որ կը դպչի. իր սիրոն անդադար կը սնանի սուրբ եւ երկնային յօժարութիւններով, եւ նոյն յօժարութիւնները դիւրաւ ուրիշն կը հազորդէ. մշտնջենաւոր յարաբերութիւնը, որ ունի Աստուծոյ հետ՝ աղօթքով եւ բարեպաշտութեան կրթութիւններով, իր բոլոր գործողութիւններուն վրայ օծութիւն մ'եւ գերբնական չնորհաց մը կը հեղու։ Մարդկային զիտութեանց սկզբունքներն որ սորված է, իր վրայ ընտութեան մէկ գործքը չեն, այլ չնորհաց, վասն զի աս է իր դրած վախճանը, սկիզբը՝ ուստի կը շարժի, եւ առաքինութիւնները որ անոր կը զուգընթանան։ Օրիորդ մը, որ

դեռ աշխարհքէս ապականած չէ, բարեպաշտութեան ազ-
նուական զգացմունք մ'ունի, կը զգայ այն երկնային զեփիւ-
ռը, առաքինութեան անուշահոտութեանց մէջ կը սփոփի,
եւ իր դաստիարակուհին իրեւ իր Աստուծոյն հարսը յարդե-
լով, մեծ դիւրութեամբ անոր տուած կրթութիւնները կ'ըն-
դունի :

Եւ ասոր հարկաւորութիւն ալ ունի. ով որ բոլորովին
աշխարհքիս անտեղեակ չէ նէ, դիտած է, որ թէպէտ պա-
տանին աւելի ծանր վտանգներու մէջ կ'իյնայ, բայց քիչ մը
ուշ. իսկ աղջիկը՝ գրեթէ առաջին գոյութենէն : Ունայնասի-
րութիւնն եւ աշխարհասիրութիւնն իրեն անտնկ բնածին է,
որ հազիւ թէ կենաց աշքը կը բանայ, անմիջապէս կ'ուզէ ինք
զինքը ցուցընելեւ հաճոյ ըլլալ: Տնական կենաց մէջ հազիւ
թէ ճշմարտապէս քրիստոնեայ եւ խիստ զգուշաւոր մայրերը
կրնան այն վտանգաւոր յօժարութիւնը քիչ մը զսպել. ին-
չու որ՝ աշխարհքիս մէջ ամէն բան նոյն յօժարութիւնն աւ-
ելի հրապուրելու կը նայի: Ուրիշ աղջիկներէն եւ չարազոյն
եւս՝ հասակնին տուած կանանցմէ լսած խօսակցութիւն-
ները՝ հիմակուան ատենս ուրիշ բանի վրայ չեն, բայց եթէ
հապուելու կապուելու, զարդարանքի, նորաձեւութեան, գե-
ղեցկութեան, աշխարհասիրութեան վրայ. տեսած օրինակ-
ները, շռայլութեան, փառաւորութեան, զարդարանքի, շքե-
ղութեան վրայ են. շողորորթութիւնը որ կ'ընդունի կամ
տունը յաճախողներէն, եւ կամ տանն ընտածիներէն, երբեք
չեն վերջանար. նոյն իսկ տնէն դուրս ելլելու ատեն՝ զարդա-
րուելու հարկաւորութիւնն ասիկայ անհրաժարելի բան մը
կ'ընէ: Այս ամենայն՝ իր վրայ այնպիսի մոլեգնութիւն մը
ծնանի հաճոյ ըլլալու, գեղեցկանալու եւ զարդարուելու,
որ անհաւատալի կ'երեւար, թէ որ զրեթէ ամէն ընտանեաց
մէջ, վաղահաս օրինակները չունենայինք :

Արդ՝ գիտնալու բանն աս է, (երանի թէ ամէն մայրեր
միտ գնեին) որ աս կիրքէն յառաջ կու դան ամէն կարելի եւ
մեծագոյն վտանգները՝ նախ աղջկան, եւ ետքը կնոջ: Եթէ
աշխարհքիս սէրը կը մտնէ մէյմը այն սրտերուն մէջ եւ կը
դրաւէ, ալ անկից ետքը իմաստուն կրթութեան վրայ պէտք
չէ մտածել: Ալ իր գլուխն երբեք աստուածպաշտութեան
շխտար, երբեք Եկեղեցւոյ եւ Խորհուրդներու սէր շունենար,
երբեք առաքինութիւն մը շխտանար: Սորված ուսմունքը
կը սորվի որպէս զի՞ աւելի եւս երեւայ, գիշեր ցորեկ ինք
զինքը կը կորսընցընէ իր մարմինը հոգալու, դէմքը պաճու-
ռելու, զարդարուելու, գեղեցկանալու, մօրը վրայ կը խոժո-
ոփի, հօրը դէմ կը տրտնջէ թէ գոհ չեն ըներ իր ամէն ու-
նայնասիրութիւնները: Ասոնք աս հասակին մէջն են, ապա-
դային մէջ շատ տարրեր յանցաւորութիւններ կը պատահին:
Աշխարհք, որ շատ խորամանկ է ուրիշն ակար կողմը ճանչ-

նալու մէջ, կը տանի զինքը ուր որ ուզէ, թէ փաղաքչելով, թէ սուտակասպասութեամբ եւ երեսպաշտութեամբ. ի սկզբան կը փորձէ զինքը խեռ դուստր մ'ընելու, եւ ետքը՝ ժամանակին անհատարիմ ամուսին մ'եւ անհոգ մայր մը, եւ ըստած տայ, որ հրապարակական գայթակղութիւն մ'ալ չըլլայ: Ոչ բարեպաշտութենէ, որուն երբեք ճաշակն առած չէ, եւ ոչ կրօնէ, զորն որ վեր ի վերոյ եւ արտաքին ունակութեամբ միայն կը ճանչնայ, զօրութիւն մը կը ստանայ հարկաւոր եղած ատեն հրապարակներու գէմ զնելու: թէ մէկը մտադիր աչքով դիմէ այնչափ երիտասարդուհիները, որ այսպիսի ելք մ'ունեցեր են, դադանի պատճառն աս կը դտնէ, որ ի սկզբան ասոնց վրայ ուրիշ բան չէր աեսնուեր, բայց եթէ քիչ մ'ունայնութիւն եւ քեզ մ'ալ աշխարհային սէր:

Արդ՝ այս ամենայն ամենածանր չարիքներուն ուրիշ աւելի յարմար, աւելի արմատական, ըսեմ նաեւ, աւելի քաղցր դարման մը չկայ բայց եթէ՝ վանք: Ասիկայ կը սպահէ օրիորդն ընտանեաց, ընդոծիններու ու արտաքիններու վտանգներէն, եւ իրենց առջեւը բոլորովին ասոնց հակառակ օրինակներ ու դորձքեր կը դնէ: Վանքի մէջ տարիններով հագուելու ունայնութիւնը ճարակ չիգտներ, որովհետեւ ինչ որ ըլլայ՝ հագուստով կը շատանայ: Նոյն միջոցին մէջ զօրութիւն մը կը ստանան իր վրայ քրիստոնէական սկզբունքները, որ մինակ ազգու են զինքը զսպելու: Խօսքէ աւելի զինք կը հաստատեն իր դաստիարակուհիններուն, իր ընկերներուն օրինակները, այնպէս որ՝ արգեամբ վախճանին կը հասնուի: Եւ որն որ աւելի մեծ է՝ ամենայն քաղցրութեամբ: Հոն ուրիշ այնշափ օրիորդաց ընկերակցութիւնն այնպիսի սիրոյ կապ մը յառաջ կը բերէ, որ խորաններու հովանաւորութեան տակ հաստատուած ըլլալով՝ ան ժամանակներն եւ գուցէ բոլոր կենաց մէջ ամենէն քաղցրը, ամենէն անկեղծը կ'ըլլայ: Կարգը որ կը սպահուի հասարակութեան մէջ հազար անդամ իր սեպհական կամքը կոստրել կու տայ առանց գժուարութիւն մը զգալու, վասն զի կը տեսնէ, թէ իր ընկերակիցներն ալ նոյնը կ'ընեն: Ընթերցմունքներու շարունակութիւնը զբաղեալ կենաց ունակութիւն մը կու տայ, եւ աստուածպաշտութեան քաղցրութիւնը, սաէպ ընդունած խորհուրդներուն շնորհը, պատշաճաւոր կրթութիւնն եւ կուսանաց անկեղծ վստահութիւնն ամէն առաքինութեանց սերմանքն այն սրտերուն մէջ կը բուսցընեն կը բեղմաւորեն: Ստոյգ է որ, աս ամէն ջանքը զինքն ապագային համար անմեղանչական չեն ըներ, ստոյգ է նաեւ որ կ'ունենայ միշտ այն խղճալի ազատութիւնը միաբը դարձընելու եւ ճամբէ դուրս ելլելու. բայց միանդամոյն ստոյգ է, թէ անարատադոյն ամուսիններն, իմաստնագոյն ընտանեաց մայրերը, մեծարոյ տիկինները, միշտ, ինչպէս փորձը կը ցուցնէ, վանքերէն կ'ելլեն:

կանանց մէկ տեսակը միայն, ամօթով պէտք է խռո-
տավանիլ վահքերէն չ'ելլեր: Չ'ելլեր իտալասէր կինը, չ'ելլեր
հայրենասէր կինը, չ'ելլեր գրոշներ բացող, իտալիայի ազնուա-
կան դատին համար ցոյցեր ընող, խօսող, տաենարանող, տա-
րադրութիւն ժողվող կինը, բայց Բնչ ընելու է: Ամէն ազե-
կութիւն երկրիս վրայ չ'ունեցուիր: Եւ եթէ կը գտնուին ո-
մանք որ առ տեսակը կը սիրեն քան թէ մէկալը, թող
չյուսահատին, վասն զի աշխարհքս իր հիմակուան առօրեայ
նորաձեւութեան մէջ, առատութեամբ այսպիսինքնը իրենց
կընծայէ, միայն թէ ետքէն շտրանչան, թէ հայրենեաց ա-
զատութիւնն այնչափ սլաշտպանողներուն՝ կը պարտաւորին
նաեւ անձնական ազատութիւն մ'ալ տալու:

Դ. Ա երթապէս ազոց կրթութեան զբաղող կրօնաւոր-
ներուն եւ կուսանքներուն գէմ առ կը զբուցուի թէ առն+
-լիարհականներուն հոյը Յետերէնին Ի-ունին, Եւ Աւ Կու-
-տոշնին Պրտ-ու Աերը Էրէնց Ճնուշց վրայ: Երկու՝ իրաւցընէ
տղայական գժուարութիւններ, պյու ամենայնիւ թէթեւ
գլուխներու քիչ մը մտածել կու տան: Բայց առջնինն նկատ-
մամբ կը հարցընեմք եղիքի, առ կրօնաւորներն եւ կուսանքներն
ուստի կ'առնուին: Երկինքէն կը թափուին թէ ընկերութեան
մէջէն կ'առնուին: Եթէ ուրիշներուն նման քաղաքացիներ են,
մեր գաւառակիցներն են, մեր եղբայրները, մեր քոյրերն են,
որ առ պաշտօնին սահմանուեր են. Բնչ կ'ընէ քեզի, Բնչ
կ'ընէ արդար եւ անկողմանակալ կառավարութեան մը, Եթէ
այն զրամն որ ուսուցիչներուն վարձք կը արուի, աւելի կրօ-
նաւոր ուսուցիչներուն երթայ՝ քան թէ աշխարհական ուսու-
ցիչներուն: Ամէնքն ալ Տերութեան քաղաքացիները չե՞ն մի,
որ պաշտօննին կը կատարեն եւ թոշակնին կ'ընդունին: Գուցէ
քաղաքացւոյ իրաւունքը կը կարսնցընեն սեւ կամ դորշագոյն
հագուելնուն համար, կամ թէ ուրիշներն իրենցմէ աւելի ար-
տօնութիւն մը կը սատանան կապդյու կամ ծիրանեզոյն հա-
գուելնուն համար: Ի՞նչ այլանդակութիւններ են ասոնք:
Խնամու տերութիւն մը շատ աւելի փոյթ պէտք էր ունենալ,
որ կրօնաւորները յառաջնութիւն ունենային, վասն զի ասոնց
համեստութեանը վրայ անհամեմատ աւելի ապահովութիւն
կ'ունենար, եւ միանդամայն հասարակաց դանձին մեծ խնայ-
ութեամբ զիրենք կը պահպանէր:

Մէկալ դիմագրութիւնն է, թէ կրօնաւորները կը
պաղեցընն օրդւոց գութն իրենց ձնողացը վրայ, որպէս զի
իրենց քաշնն: Եթէ առ գժուարութիւնը ծանրագլուխ ան-
ձինքներէ յառաջ բերուէր, կարելի էր ծանրութեամբ ալ
պատասխանը տալ, վասն զի տափկայ այնչափ սուտ է, որ-
շափ ճշմարիտ է թէ կրօնական կրթութիւնը հոդւոց վրայ
բոլորովին իրենց պարտքերուն ակզրունքները անկելէն եւ
զանոնք արմատէն զօրացընելէն ետքը, առանձին եղանակաւ

ծնողաց նկատմամբ ունեցած պարտքերնուն վրայ կանդ կ'առնէ . աս փասոր կրնար հաստատուիլ փորձով , եւ անթիւ աղօց ու աղջկանց օրինակովը , որոնք որ ի սկզբան տներնուն մէջ , ոչ մօրերնուն եւ ոչ հօրերնուն մտիկ կ'ընեին , քանի մ'ամիս կրթութիւն առնելնէն ետքը մեծ յարգութեամբ եւ սիրով անոնց կը մերձենային . բայց որովհետեւ աս գժուարութիւնն ըստ մեծի մասին խել մ'անհանճարութիւններու վրայ հիմնուած է , զորոնք , կան ծնողք եւ դլաւորարար անզոյշ մայրեր , որ մեծ բանի տեղ կը գնեն , ուրիշ եղանակաւ՝ առանկ պատասխան կու տամ : Աս ծնողքերը կը տեսնեն որ աղաք-նին երբ որ այցելութեան կու գան , ալ չեն տար այն անվերջանալի համբուրիկները , ինչպէս յառաջադրյն կ'ընեին , եւ չեն մտածեր թէ առած կրթութիւննին զիրենը լաւադրյն ըրեր է , եւ թէ այն աւելորդ ընտանութեան վրայ , որն որ կրթութեան զօրութիւնը կը տկարացընէ , յարգութիւն մ'եկեր է , որ այնչափ հարկաւոր է ծնողաց նկատմամբ , որոնք որ մը նոյն զաւկըներնուն պիտ' որ առաջնորդէն : Երբեմն նաեւ կը նեղուին ու կը խռովին , որ ամէն սուրհանդակով թուղթ չեն ընդունիր , եւ ասիկայ սիրոյ պակսութիւն մը կը համարին , եւ չեն զիտեր թէ ասիկայ մանկական թեթեւութիւնէ յառաջ կու գայ , որն որ չ'ուզեր ուսման եւ զբաղման աշխատութեանց վրայ թուղթ գրելն ալ աւելցընել : Կան նաեւ ծնողք որոնք կը կատկածին կը խրոցին , երբ կը տեսնեն որ որդի մը կամ գուստը մը քանի մ'արցունք կը թափէ վարժարանէն կամ վանքէն բաժնուած ատենը , եւ խելքերնին չիհաննիր թէ ինչպէս ծնողաց քով մնալն ուրիշ որ եւ իցէ զգածման չիյաղթեր : Բայց աս խրոշիլը մարդկային սիրոտը չճանշնալէն կը ծնանի : Չեն իմանար այն անպատմելի քաղցրութիւնը որ ունին մանկութեան ընկերակիցները , առաջին ուսուցիչները , մինչեւ նաեւ ընակուած տեղերուն դպրոցներուն , մատուռներուն նիւթական բաները , որոնք ամէնքն ալ քաղցր ախորժակներու յիշատակներն են . մէկ խօսքով կը տրանցին որ զաւակնին այնչափ աղէկ սիրու ունին , որ չեն կրնար շուտով մառնալ այն ամէն բարիքները , որ Աստուծ քրիստոնէական կրթութեան միջոցովն իրենց չնորհեր է : Բայց բաւական ըլլայ այսուափ առ գժուարութիւններու վրայ եւ մնա հաստատուն թէ դեռ բոլորովին անօգուտ չեն կրթելու մէջ կրօնաւորները , եւ , թէ Աստուծ պահէր ոյն ըստիուր հլունեց :



Ուղղափառ

Եկեղեցւոյ համաձայն դդալու կանոններ :

Մինչեւ Հիմայ քննեցինք խօսեցանք աշխարհքիս վրայ տարածուած մոլորական սկզբունքներու գլխաւորներուն վրայ եւ տեսանք անոնց ստութիւնը : Հիմայ զգաստ ընթերցողը, որուն սիրուն ուղիղ մոքով հաւատալ եւ սրբութեամբ գործել կը բազմայ, հետեւեալ քանի մը թղթերու մէջ՝ ինք զինքը նոյն մոլորական սկզբունքներէն անարատ պահելու համար ապահով միջոցները կը գտնէ: Արդ՝ բաղադրի բան մըն էր ունենալ, կ'ուզէի ըսել, դրեթէ դրական կանոն մը զգալու եւ խօսելու եղանակին վրայ, որով բոլոր հաւատքն ու բարեպաշտութիւնը ցուցուի. զգալու, վասն զի՞ թէպէտեւ հերետիկոս եւ հաւատքէ օտար չէ, բայց եթէ անիկա՝ որյամառութեամբ ճանչցուած մոլորութեան մէջ պինդ կը մնայ, այսու ամենայնիւ կան այլ եւ այլ մտածելու եղանակներ, որոնք որ կատարելապէս հաւատոյ համաձայն լըլլալնուն համար, նոյնը հոգւոյն մէջ կը մթնցընեն եւ մշուզով կը պատեն. խօսելու, վասն զի՞ ինչպէս Առաքեալը կը խրատէ, խիստ մտադրութեան արժանի է ճշգութիւնը հաւատոյ վրայ խօսելու մէջ, որպէս զի միանգամայն ուրիշներուն առիթ չտրուի ծուռ զգածմունքներ ունենալու: Արդ՝ աս վերջին մասը կատարելու համար, կարեւմ թէ ամենէն աղէկն ան է Ս. Խգնատիոս Լոյոլայի քանի մը համառօտ խօսքերը հոսուեղս յիշել: Աս հռչակաւոր ուռրին այնպիսի ատեն մ'աշխարհքիս վրայ կ'ապրէր, երբ հաւատոյ դէմ փոխորիկներն ու աղմուկները կը տիրէին, ուստի կը սորվեցընէր յայտնի բառերով թէ ինչպէս պէտք է զգալ եւ խօսիլ, այսինքն, թէ ինչ վախճան աչքին առջեւը պիտօր ունենայ անիկա՝ որն որ իր հաւատքը կը սիրէ: Ինչու որ՝ զարմանալի բան մըն է, թէ ինչպէս այն խրատները չէ թէ մինակ մեղի ան ժայռերը կը ցուցընեն, որոնցմէ պէտք է հեռանանք, հապա նաեւ վերջին խօսքերը յայտնապէս առջեւնիս կը գնեն այն զարդափարները, որոնցմով պարզ եւ անկեղծութեամբ ուղղափառ զգացմունքները կը յայտնուին. եւ ասոնք երեք դար ալ ետքը անանկ նոյն ճշմարիտ եւ ազդու խրատներն են, եւ ստուգիւ դժուարին է աւելի յարմարն եւ պատշաճաւորը գտնել մեր ժամանակին պիտոյիցը համեմատ: Աս պատճառաւ ես ալ ուրիշ բան չեմ տեսներ ընելու, բայց եթէ նոյները բառ առ բառ յիշեցընել, եւ ամենուն դիւրիմանալի ընելու համար քանի մը մեկնութիւններ վրան աւելցընել:

Ամէն բանէն յառաջ ուղղափառապէս զգալու համար,

կըսէ առւրբը, դեռև է դուրսութ ըլլոյ, հ-ինչին մ-ին բանի հ-ին
հ-ուշուդիւն Տեղոյ Յիսուսի ճշորիւ հորսին, որ է
ու-րի Հ-ու-թու-ն Ե-ի-վ-ցին: Մանաւանդ թէ կուզէ որ առ
սէրն եւ աս հպատակութիւնն ու վատահութիւնն այնչափ
յառաջ երթայ որ, իր աղդու խօսքերովն ըսելու համար,
ունենք պատրաստ ըլլանք մեր աչքին ճերմակի երեցածը սեւ
հաւատալու, թէ որ Եկեղեցին սեւ ասհմանելու ըլլայ, հա-
մոզուած ըլլալով աս մեծ ճշմարտութեան վրայ իւ Յիսուսի
Քրիստոսի գիւղին իւ Եկեղեցայ իր հորսին մ-ի հ-ի հ-ի է
որ շնչը իւ կ-ո-ւ-ը-րէ իւ կ-ո-ւ-ը-րէ է քրիստոն, ինչիւ որ՝ Գ-ի
է Հ-ու-ն ու-րի իւ Տեր, որ ժ-ո-ւ-ն-ա-ւ իւ դ-ո-ւ-ր-ի-ր-ո-ւ-ն-է-ւ ու-
իւ հիւայ կ-ո-ւ-ը-րէ ա- իւ կ-ո-ւ-ը-րէ ու-րի Եկեղեցին: Եւ մեծ ի-
րաւածմբ այսպիսի հիմ մը կը դնէ, ինչու որ աս առ Եկեղեցին
հաստատուն յարութե, որ զմեզ մէկէն կը բաժնէ ամեն հե-
րետիկոսներէն, հերձուածողներէն, բողոքականներէն եւ ան-
գղիականներէն. Եւ ինչպէս որ բողոքականներուն համար՝ Ե-
կեղեցին հեռանալին պատճառ եղաւ, որ ամէն տեսակ մո-
լորութեանց յատակը՝ կործանին, այսպէս ալ ուղղափառաց
համար Եկեղեցւոյ հետ սերտիւ կապուիլը՝ իրենց սկիզբն է
ամենայն ճշմարտութեան եւ առահօգութեան: Եւ ոչ ոք
սուրբին աւանդած կանոնը, թէ կուրօրէն վատահութիւն
պէտք է ունենանք Եկեղեցւոյ, աւելորդ պէտք է համարի, ին-
չու որ՝ մինակ՝ ով որ Եկեղեցւոյ Հոգւոյն սրբոյ ներկայու-
թեամբ՝ ունեցած անսխալութիւնը լինանչնար, այնպէս
կրնայ համարիլ: Եւ եթէ ճշմարիտ է, որ մէկ է Յիսուսի եւ
Եկեղեցւոյ հոգին, ուրեմն ինչ որ Եկեղեցին կը պատուիրէ՝
Յիսուս Քրիստոս պատուիրած է, ինչպէս որ Յիսուս Քրիստոս
արդելած է, ինչ որ Եկեղեցին կ'արգելէ:

Աս հիմք դնելըն ետքը, սուրբ Հայրը յառաջ կ'անցնի
մեղի սորվեցընելու նաև քանի մ'աւելի ծանր խնդիրներու
մէջ ուղիղ զգածմունք ունենալու կերպը, որոնք որ երբեմն
երբեմն հաւատացելոց միտքը կը խռովէն, ինչպէս են նախա-
սահմանութեան, հաւատոյ շնորհաց, աստուածային սիրոյ եւ
երկիւղի խնդիրները։ Նախասահմանութեան նկատմամբ, ով
որ անկեղծ օւզզափառ կ'ուզէ ըլլալ զէրոյ որ ուստի քո-
նի նիւնունների չեսէն։ Խնդր որ՝ նկողերու ուրոյի ե որ, մէր
դրիւն համար երիւն բռն մէր, ուշ ուրոյ ե դռն համա-
սահմաննեւնն Աստծոյ իշխանէ, եւ պարտուր զնուց մէր
իշխանէ, այսու պահանջեն ին որ մէր առաջ զէրուստու-
նեան իստուլուսու, դէրս ուրոյ իս ուր դէրուներուն ոյն
ժուր իշխաննեւնն ընտուլու, ին, երբ որ անդամ մ'որուստու-
ն ինչ որ պայ զէրոյ հաւատոյի, մէր այս զնուց առօդու ե-
լուստ այս հաւատոցնելու մէջ ուն ունենալու ու իշխան բորի
հոգուներ դուքնեւու, որուն որ հաստոց դրիւն եւ օդուն ի-

— Ասորին : Ասկից աւելի վտանգաւոր մալորութիւն մը , ինչպէս վերը տեսանք , շիկրնար ըլլալ :

‘Եղինակէս’ ամենայն զգուշութեամբ հաւատքի վրայ ալ պէտք է խօսիլ : Ինչու որ՝ ամառ նոյնը , ան ասորին է ի բոր- յրացնին , որ բորէ հորժերու հորիստրունիւնը հրժել է շա- ցնին . եւ այսպէս կը մօտենան բողոքականներուն արդարա- ցընող հաւատոյ այլանդակ վարդապետութեանը , իսկ ամառ ալ ասոր հայուսուն անունի է նաև շացնին հայուսուն հարիս- տունիւնը , որ մինչւ հայուսուն է շացնին ին առանց անոր ալ լըլլայ , եւ ասով կ'երթան մատորականներուն (Ուասին- նալիօդներուն) անօրէն վարդապետութեանը կը զարնուին : Ռւղղափառ վարդապետութիւնն աս երկու ծայրերուն մէջ տեղէն կ'երթայ , եւ կը խոստովանի , որ առանց հաւատքի մարդուս անկարելի է Աստուծոյ հաճոյ ըլլալը , եւ առանց դործոց ձշմարիս հաւատքը փրկութեան բաւական չէ :

Ծնորհքի նկատմամբ՝ հարէ է շնորհնիւլ , որ ամենիւնին հարիստուր է բորին բորժելու , ինչու է առըլլացնէ եր հայուսուն . բոյց ալ դեռ չ հան դաւնիւլ . որ հայուսուն հաւանին , ին չնորհաց դաւն հորդույին ալ դաւնիւնը է ի կուտանի . ինչու որ թէ մէկը , եւ թէ մէկալը խիստ վտանգաւոր ստու- թիւններ են . առաջինը գլխաւորաբար թշնամանք մըն է Յի- սուսի Քրիստոսի , որ բարձրածային աղաղակեց , առանց ի՞ւ ալ ի՞րեւ առնել . երկրորդը հաւատացելոց սրտէն ամէն փոյ- թը կը վերցընէ ձեռքերնէն եկածին չափ աշխատելու : Բայց թէ մեր կարճ խելքը շիկրնար մէկը մէկալին հետ միարանել նէ , ասիկայ շնորհաց ու ազատ անձնիշխանութեան մէջ ներքին հակառակութեան մը պէտք չէ տալ , այլ մեր մտաց տկա- րութեան , որն որ ինչպէս շիճաննար եւ ոչ միշտ աչքին առջեն ունեցած առարկաները , այսպէս աւելի եւս անկարող է իմանալու այն ամենայն որ զգայարակներու տակ չկյանար :

Ակրջապէս’ աստուծային սիրոյ ու երկիւղին նկատ- մամբ՝ աս ազգեցութիւնը կը տրուի , թէ նեղեալու անհանդա- դել անուանին է Աստուծոյ ծուռյել գնաւի իր սիրոյն հա- մար , այսու ամենային՝ հարէ է մեծողեւ բոլուլ նու երիւղը , որ ի՞ւնիւնին իր ասուածույին մեծություններն , ինչու ո՞ւ չ ին գոյն որդիւնին երիւղը բորեղուցունին իւ ամենասրբ բան է , այլ նու ծուռյունին երիւղը ալ որն որ , սուրբ որ եթէ եթե որդիւն պարբեաներ շնորհուած չ լուսութ օդուակը է մահացու- թունքն յառնելու , իւ յառնելուն երիւղը ալ բարբոյ է ը բանոյ որ- դիւնին երիւղին , որ Բոլորին շնորհուած իւ համայնչն է Աս- տուծոյ , որունիւրիւ անբաժնելի իշխանություններին սիրոյն հետ դացելու : Եւ ասոր պատճառն ան է որ , նոյն իսկ Աս- տուծած , որ զմեզ միշտ սիրոյ կը կանչէ , այսու ամենայինին մեզի հետ սաստիկ պատճիներու սպառնալիքներով ալ կը վարուի , որպէս զի իրմէ վախնանք , եւ վախնալով մեղքէն հեռանանք :

Աս կանոններէն ամէն մարդ կը տեսնէ, թէ որպիսի ո-
գուստներ կը բղխեն։ Առաջին կանոնով՝ կ'ապահովցընէ ընդ-
հանրապէս ամէն ուղղափառական հաւատալիքները։ մէկալնե-
րով՝ զմեզ զգուշաւոր կ'ընէ հաւատայ դժուարագոյն ճշմարտու-
թիւններուն նկատմամբ, որոնք որ, եթէ ոմանք սխալ ըմ-
րունելու ըլլան, փրկութեան խիստ վտանգաւոր մոլորութիւն-
ներու կը տանին։

Ասոնցմէ ետքը՝ կը յառաջանայ նոյն սուրբը, եւ մեր լե-
զուին ալ կանոններ կու տայ, որպէս զի ըըլլայ թէ բերան-
ներնես բան փախչի, որ կարող ըլլայ ճշմարտութիւնն եւ
ուղղափառ բարեպաշտութիւնը վիրաւորել։

Պէտք է գուշնեւ, կ'ըսէ նախ առաջին խորհրդական իսո-
ւագնուածուց, որ վըլլան+ + + հունաներուն, + + հունան-
ներն առանձիւ ըլլաւ, և նև դուս օրուին՝ դուրին անհամ հը,
այլ, + + էլ է + + մին ըրբուն ընդունել։ Աս խրատն երկու
մաս կը պարունակէ, որոնք որ մեր մտագրութեան մեծապէս
արժանի են, զովել սուրբ խորհուրդներն ընդունիլը, եւ զովել
շատ անգամ ընդունիլը։ Եւ իրաւցընէ, թէ մարդ միշտ կը
մեղանչէ, ինչու ուրեմն միշտ շիմարուիր։ Եթէ միշտ տկար է,
ինչու միշտ շիզօրանար։ Հիւանդները չեն, որ բժշկի կը կա-
րուին, եւ աղքատները չեն, որ հարատին կարօտ են։ Արդ՝
աս խրատին գէմ կը գործեն եւ այնշափ ուղղափառական հո-
գի չեն ցուցըներ անոնք, որոնք որ կը ծաղրեն խոստովանա-
րաններն աւլողները, (ինչպէս իրենք կը զուցեն), որոնք որ կը
քարոզեն թէ տարին անգամ մը խոստովանանքի երթալը բա-
ւական է, որոնք որ՝ թէ մէկը պակսութեան մէջ իյնայ, ան-
միջապէս անոր երեսը կը զարնեն իր ստէպ խորհուրդներուն
մերձենալը, որոնք որ կը յանդիմանեն ով որ շատ անգամ
Սրբութեան կը մերձենայ, իրեւ թէ խոնարհութիւն չտւնի,
կամ թէ սուրբ բաներու հետ շափէ գուրս ընտանութիւն
կ'ընէ։ Թէ ասոնցմէ մէկը իրօք եղծանելու ըլլայ, անոր խոս-
տովանահօրը կ'իյնայ զինքն ուղղելը, բայց ոչ երեք առան-
ձնական մը պէտք է ասոր վրայ բերան բանայ եւ հաւատա-
ցեալներն արգելէ։

Պէտք է գուշնեւ, կ'ըսէ գարձեալ, ունու ունու ունու-
րու ունոււց, նոյնու եւնուցու երբեւը, ունուուրու ունու-
րու ունոււց, որ եւնուցու մէջ իւ իւրաքանչին, նոյնու ուն-
ուրու ունոււց ունուուրու, եւ իւրաքանչիւնու համար ունուու-
րու ու այլ իւրաքանչիւրը։ Նախ առաջին Պատրիարք կը յի-
շուի, վասն զի ասով։ ամէնէն բարձր եւ գերագոյն պատիւն Աս-
տուծոյ կը արուի. Պատարագն է նոր օրէնքին զահը, որ իր
վրայ կը բովանդակէ հին զահերուն ամէն առաւելութիւնները,
զօրութիւններն եւ իրաւունքները, եւ այնշափ անոնցմէ վե-
րագոյն է, որշափ սառւերն իրեն շատ նուազ է. Ետքը կու
զան երբեւը, աղջուրիստիւն, որոնք որ երկնաւոր Երաւա-

զեմի երկրիս վրայ մեկ նմանութիւնը կը ցուցընեն: Եւ ի՞սկ ուղիւնելու ումանց սոսկալի բանիր կ'երեւան, ասոր ներհատկ պէտք էին աւելի գովուիլ, ինչու որ՝ եթէ երկրիս վրայ ուրիշ բան պէտք չեր որ ըլլայ, բայց եթէ երկինից հետ անդադար հաղորդակցութիւն մը, եւ միանգամայն անդին անցնելու ժիր պատրաստութիւն մը, ով կրնայ բանաւորապէս նուաստ բան մը համարիլ աղօթքներու երկայնութիւնը, որոնցմավ որ Քրիստոսի Տեսան հետ հաղորդակից կ'ըլլանք: Իսկ քահանայից խանոսային նիւն առ մասնաւորութիւնն ունի, որ բոլոր եկեղեցւոյ անուամբը կը կատարուի, եւ սրբոց բաղձանքը կը լեցընէ թէ էօնն անդու՛ յառաջ օրհնեցից զըեզ, մանաւանդ թէ Աւու ի՛ էօնեցի ւրբարունիւն +, պըհանապառ զի՞ւլւնիւն +: Ասկից կրնաս իմանալ՝ թէ որչափ քիչ է ուղղափառութեան փոյթն անոնց վրայ, որոնք որ չեն ուզեր որ ուրիշներն երկայն ատեն Եկեղեցւոյ մէջ մնան, որոնք ժամասացութիւնը սազմոսերգութիւնը բանի տեղ չեն զներ, մանաւանդ թէ դատարկանն կը համարին զանոնք որ սյալիսի նուիրական բաներու կը զբաղին: Ասոնք կը ցուցընեն թէ երբեք չեն կրցեր իմանալ թէ Բնէ է Եկեղեցւոյ պաշտօնն երկրիս վրայ:

Կ'անուպէս Ի՞ դժվար ուրդ + է Դաւ կը ծնուարու կ'արդիւն, կ'առաջնուն, իսկ իսլամունուն, իսկ այսորդ հոգեցւուն մինոն առաջ հետ հասարար ուրդ + վեց համարէլ Հոստեղս նոյն սուրբն իր ժամանակին վէրքերուն կը դալչի, ինչու որ բողոքականները, որ ան ատենները ուաք ելած՝ երգուեալ թըշնամի էին ամէն կրօնաւորաց կարգերուն եւ ամէն մաքրութեան: Բայց ինչպէս որ իրենց անկրօն հոգին որ աշխարհիս վրայ տարածուեցաւ, այնչափ անչափ քրիստոնէից միտքը պղտորած է, սրտի ցաւով պէտք է ըսել, որ շատ անգամ մեր օրերս ալ աս է մեր վէրքը: Ուղղափառաց մէջէն ալ, ուրիշ անուն չուալու համար, կը գունուին տկարամիտներ, որոնք որ՝ երբ գժբախտութեամբ՝ կրօնաւորներուն մէջն ալ գայթակղութիւն մը կը տեսնեն, ամէնքը մէկանց կը դատապարտեն, շեն կրնար տանիլ, եւ ստահակներուն հետ միաբանելով բերանալից Խոչվաշին կ'աղղակեն: Բայց ուղղափառական հոգին, որ զիտէ ճանշնալ ու զանազաննել մարդուս սեփական հիւանդութիւնն ամէն վիճակի մէջ, եւ կրօնաւորական կեանքն ըստ ինքեան, եւ Յիսուսի հիմնագրութիւնը, եւ այնչափ անչափ հոգեւոր պտուղները, որ նոյն կրօնաւորական վիճակը միշտ յառաջ կը բերէ, շատ տարբեր կը մտածէ, եւ շատ տարբեր ալ կը խօսի: 'Եղին ուղղափառական հոգին կրօնաւորները կը ճանշնայ քրիստոնէական հօտին ընտրելագոյն մասը, աւետարանական խրաններուն կատարողները, օգնութիւն մը՝ որ Աստուած երբեմն երբեմն իր Եկեղեցւոյն կը խրկէ, եւ նոյն Եկեղեցւոյ ախոյնաններուն ամենէն քաջավարժ լեզէ անները: Իսկ կուսանաց վրայ կը տեսնէ Եկեղե-

ցւոյ սէրը, անոր պատկին ամենէն պայծառ եւ լուսաւոր գոհարը, հաւատոյ անեղծ փառքը, եւ աստուածային գառին անարատ հարսերը: Այսպէս կուսութեան վիճակն ալ ըստ ինքեան գերագոյն եւ բարձրագոյն կը համարի քան ամուսնութեան վիճակը, ասիկայ արդէն Տրիգենաւեան ժողովքին մէջ սահմանուածէ: Ասով թէպէտ շուզեր ըսել թէ ամուսնական վիճակը սուրբ եւ բարի չէ, այլ թէ ասիկայ կուսութեան վիճակն շատ վայ է: Ապա ուրեմն այնչափ ուղղափառական չէ անոր հոգին, ով որ միշտ դադուրի անշնոներուն եւ լուսիւրուր էլուսիւրուն վրայ կը խնտայ, ով որ ուրիշ երջանկութիւն մը չիճանչնար բայց եթէ աշխարհքին վրայ տեղաւորուիլ. ով որ ամէն տեսակ պատճառ անքներով եւ ստութեամբ կրօնաւորական վիճակի բաղձացողներուն խելք կը դարձընէ, նոյն վիճակը մտնել ուղղներուն առջեւը հազարումէկ գժուարութիւններ կը հանէ:

Կրծիւրուիւն իւնիւը բովելուն հետ մէ ուղ իւրիոյ նո եւ իրնի ասիւրուն, ոզդուրութիւն, ոզդիսհանթիւն, հուշուրութիւն բովելուը, որն որ իւ տորոծուի նո եւ ուրիշ բործութիւն չըայ, որուն իւրուրութիւն ուրուց զորութիւն իւ իւրուրուն: Եւ ասիկայ շատ պատշաճաւոր բան է. ինչու որ՝ կրօնաւորական միարանութեան մը մէջ մտնելն անոր համար բարձրագոյն բան է, վասն զի հոն այսպիսի ուխտեր կը դրուին. աղքատութիւնը՝ մեր աստուածային փրկիչն աշխարհք եկած օրէն սկսաւ հրատարակել, եւ եռքէն իր առաջին քարոզութեանը մէջ բարձրաբարբառ քարոզեց. Երանի՛ աշուրու հոքու. ողջախոհութիւնը՝ այն մեծ գերազանցութիւնն է, որ ամէն մարդ չիհասկընար. Ու անիւթեան բարութիւնն է այդ բանի. Հնազանդութիւնը՝ որ անձնական կամքը բոլորովին ուրանալն է. Ուրոշի՛ զանց ու, որպէս զի Աստուծոյ կամքը կատարելուն ապահովութիւնն ունենայ, որ մինակ ամենէն կատարեալն է: Խակ ան գործքերը, որ կամաւոր՝ բայց պարտասորիշ չեն, անոնք են որոնք յառատութենէ սրտի կ'ըլլան եւ որոնց մէջ օրէ օր յառաջանալու խրատ արուած է, ինչպէս՝ արդարութեան ծարաւ մ'ունենալը, որն որ երանութեան աղրիւրն է: Երկնաւոր Հօր կատարելութեանը նմանող ըլլալը, որուն զմեզ յորդորեց նոյն ինքն Յիսուս Քրիստոս: Խրաւ է՝ որ աշխարհքիս որդիքը չեն իմանար առ ամէն ճշմարտութիւնները, բայց պատճառն ալ յայանի է, վասն զի ուղղափառ եւ կեղեցւոյ հոգին ալ շունին:

Ասոնցմէ զատ ուրութեան բովել արբերու հասունակեց, ուրբերութեան բորբերութիւնն, զիրուն օդնութիւն իւնիւը, Ելիշուրիներու այցելութիւնն, Զիրուրունութիւնն զուութիւններու, Ներուղինեներու, յ-բելուններու, իւլութիւններու, Ելիշուրիներու կը ուրութեան ամառները պատուելը, ներազութիւններուն եւ յարելեաններուն չնորհքներն ու ազդեցութիւններն ընդունիլը, կ'ըսէն

ոմանք, աղեկ է, անցնի, վասն զի մեր սուրբ հաւատքին վարդապետութիւնն է, թէ սուրբերը օգնութեան կանչելը բարեպաշտական է, ներողութիւններն ստանալը օգտակար է, բայց այնչափ ուրիշ բաներ Ասանկ կրնայ պատասխան տալ անօնցմէ մէկը, որոնք այնչափ փիլիսոփայութիւն խռթեր են զլուխներնուն մէջ որ ալ ամենեւին բարեպաշտական բան մը մտնելու տեղ չէ մնացեր: Բայց անկեղծ ուղղափառ մը երբեք ասանկ չիմուածեր. ինչու որ՝ դիտէ թէ ամէն ծէսերն ու սովորութիւնները, որոնց հաւանած է ու կը յառաջացընէ Սուրբ Եկեղեցին, ամէնքն ալ Քրիստոսի հոգւոյն անսխալ աղղեցութեամբը գրուած բաներ են, եւ եթէ նաեւ ինք սկուտն տեսնելու ըլլայ այսու ամենայնիւ կը հաւատայ որ օգուտն ու բարիքները պէտք է ըլլան, վասն զի անանկ կ'ընդունի Սուրբ Եկեղեցին: Եւ իրաւցընէ՝ օրինակի համար Եկեղեցիներու ոյշելունիւն: ինչ է, բայց եթէ երթալ մեծարել Սուրբերուն եւ Մարտիրոսներուն Գերեզմանը, եւ որպէս զի իրենց աճիւններուն տեսութեամբը բորբոքինք իրենց նմանող ըլլալու: Ասկից աւելի ինչ ազդու բան կրնայ ըլլալ, սըստերնուս մէջ կատարելութեան վեհ զգածմունքը շարժելու: Սուրբ տեղերու ունդիտաւնիւններն ուրիշ բան չեն բայց եթէ վեհանձն մահացուցումմը, որ կը կատարուէր կենդանի հաւատոյ ժամանակները զԱստուած, Սուրբ Աստուածածինն եւ Սուրբերը պատուելու, եւ առ միջոցով սրբացընելու համար այն աշխարհային հողին, որ կը ափրէր նոյն ասպետական դարերուն մէջ: Իսկ Խուլակները, եթէ իրենց գործողութիւններուն վախճանին նայելու ըլլանք, սուրբ էին, որովհետեւ բանը քրիստոնեայ ժողովուրդն անօրէնութեան ձեռքէն ազատել էր, որն որ բոլոր Եւրոպայի վայ ալ աղղեցութիւն ունէր, եւ եթէ հոգեւոր նպաստներուն նայինք, որ անօնց նկատմամբ որուեցան, ան ատենը բարեգործութեան փափախում մըն էր, ինչպէս որ ան ժամանակուան պարագաներն եւ հարկաւորութիւնը կը ողահանջէին: Մինչեւ վառուած նոմբը սուրբ աւանարներու մէջ շատ նշանակութիւններ ունին: Ինչպէս հին օրէնքին մէջ ողջակէզներ կը զոհուէին, եւ ուրիշ ազգերուն մէջ անասնոց սպաննութիւններ կ'ըլլային Աստուածութիւնը պատուելու համար, այսպէս ուղղափառն ալ կը վառէ այն մոմեղէնները, որպէս զի նշանակուի, որ եթէ հարկ ըլլայ, Աստուածոյ առջին ինք զինքը զոհելու պատրաստ է ի հոտ անուշից: Ասկից բարձրադդյն ինչ մտածութիւն կրնայ ըլլալ: Աս ամէն գործքերն ի զործ կը դնէին մեր նախնիները, որոնց՝ որչափ սաստիկ էին կիրքերը, այնչափ՝ եւ աւելի եւս կենդանի էր հաւատքնին, բայց շատերը աս բաները զրեթէ չեն իմանար, եւ ոչ ալ դիւրաւ կը նշմարեն հողին, որով որ Եկեղեցին զանոնք կը յառաջացընէ. բայց՝ ուղ-

զավառական է անոր հոգին, որն որ այս ամենայն շիհատկը-նար, այսու ամենայնիւ բերանը կը բանաց նախատելու:

Աւզգափառ հոգւոյ սեպհական է նաև դավթւ դահեց-չւ-նիւնն, -- շուշ ուրածորդ-իւն դահեց հել, շրիշ ժում-նայու ունիւն, -- ունիւն ժումիւն, -- ուրիշ ու շումիւն օքերը, ներին է որդուին ողութեան դուշիւն դուշիւն: Եւ ստուգիւ առ է ուղղափառ հոգւոյ մը ընելու սեպհական գործքը, ինչու որ Քրիստոսի օրէնքը մահացուցման եւ ապաշխարութեան օ-րէնք է:

Յիսուս աշխարհք եկաւ իրեն նոր ժողովուրդ մը հաս-տատելու, որ հոգեւոր եւ ոչ թէ զգայական կեանք մ'ունե-նայ, որ երկնից բարիքներուն բազմայ եւ ոչ թէ երկրաւոր բարիքներուն մէջ թաթիսուի, եւ որովհետեւ այնպիսի վախ-ճանի մը հասնելու համար ուրիշ միջոց չկայ, բայց եթէ մարմինը զսպել, այսպէս ուղղափառութեան հոգւոյ սեփա-կանն է շխնայել մարմեոյ ապաշխարանքներն եւ ճնշումները, որոնք որ ուղղափառ վարդապետութեան, եւ որրոց փորձա-ռութեանը համեմատ՝ անվրէպ իրենց ազգեցութիւննը կ'ունե-նան: Սայդ է՝ աշխարհք առ վարդապետութիւնները կը մեր-ժէ, եւ տեսակ մը տռանց հոգւոյ ուղղափառներ արձակ կը հրատարակեն թէ բաւական է բարեխառնութիւնը, բայց Ա-ռաքեալը վճիռ կու տայ թէ, անոնք միայն Քրիստոսիններն են՝ որոնք որ իրենց մարմինը խաչ հանեցին իր ամէն մոլու-թիւններովն եւ ցանկութիւններովը: Արդ՝ եթէ ուղղափա-ռութեան հոգի շունի անիկայ, որ մարմեոյ ապաշխարանքները կը մերժէ, ինչպէս կրնայ ուղղափառ հոգի ունենալ անիկայ, որն որ, անցողապէս խօսելով, խելքը միտքն ուրիշ բանի վրայ չէ, բայց եթէ հաճոյքներու եւ զքօսանքներու, ուրիշ բանի շիրազնար, բայց եթէ պարապորդութեան, թէ ատրոն-ներու, երաժշտութիւններու, հանդէսներու եւ խնջոյքներու, եւ իր կեանքն աշխարհքիս վրայ անանկ կ'անցընէ, իրը թէ իր մինակ վախճանը զուարծութիւնն ըլլայ: Բայց խօսերնիս յառաջ աննելու համար, ուղղափառական հոգին, շիմերժեր արտաքին ապաշխարութեան գործքերն ալ, այնպէս որ երր շիկրնար կատարել թէ իր տկար առողջութեանը, եւ թէ իր հոգեւոր հօրն արգելելուն համար, ներքուստ կը արտադի, եւ տեսնելով որ ուրիշները կը կատարեն ինքն այն սուրբ նախանձը սրտին մէջ կ'ունենայ անոր վրայ որ կարող է իր մարմեոյն վրայ Յիսուսի Քրիստոսի մեր Փրկչին մահացուցումը ցուցը-նել: արդ մոտածէ մէյմը թէ այսպիսին կրնայ արդեօք ասանկ սուրբ բաներու վրայ անարդութեամբ խօսիլ:

Բաց ասկից ուղղափառական հոգին է, որ իւ դաշտ ուրի-ժանական ողութեան, շրտութեան ժեղութեան, շիշութեան: Ի- ւ յուրիէ դաշտերներն անայ դաշտույն համար, շրտու որ իւ ներիոյցնեն: Արտաքին պաշտօնը, ինչպէս վերը նշանակեցինք

խիստ հարկաւոր է, եւ, ըսենք պյառքես, մարմինն է, որով է որուն միշնորդութեամբը՝ արտաքին երկրապակութիւնը կը կատարուի եւ կը յայտնուի. փրկարար զրգիռ մըն է որ հաւատացեալները կը յորդորէ դործքով կատարելու. կենդանի դպրոցն է, որուն մէջ կը սորվուի, թէ բնչպէս զԱստուած պէտք է յարգել. ուստի նոյնն անարգելը, աս ամէն օգուտներն անարգել է: Աս գլխոյ կը վերաբերին պյն ամէն ուրիշ առարկաները, որ մեր յարգութեանն արժանի են, բնչպէս միտալները, վարդարանները, հանդերձները, գառն Ըստուծոյները, որ հնած մոմերը եւ նմանները: Ինչու որ՝ թէպէտե հարկաւոր չէ որ, ամէնքն ալ դործածուին փրկութեան հասնելու համար, բայց շատ օգտակար է գոնէ մէկ քանին գործածելը, եւ պէտք չէ անարգել եւ ոչ մէկը, վասն զի երբ որ Եկեղեցին զանոնք ճանչցեր եւ ընդուներ է, ստոյդ է որ, շնորհնար օգտակար շըլալ: Եւ իրաւցընէ՝ եթէ ուղղափառ Եկեղեցւոյ մէջ անշարժ կը մնայ սուրբ պատկերներուն պաշտօնը, բնչու համար պիտի անարգուի, ով որ սիրով կը պահպանէ միտալ մը կամ վարդարան մը, որն որ կը յիշեցընէ իրեն Աստուծոյ Մայրը, պաշտպան սուրբ մը, կամ զնոյն բնիքն Յիսուս: Եթէ բարեպաշտական գործք մըն է զատահութիւնը Սուրբ Կուսին եւ սրբոց աղօմքին վրայ, բնչպէս կրնայ դատապարտուիլ Հանդերձը կամ ուրիշ բնշ որ ըլայ նշան մը, որն որ զմեզ աւելի գերազոյն եղանակաւ իրենց պատուոյն ընծայուած հրատարակելն ետքը, մեր վրայ կը տածէ պյն ցանկալի զատահութիւնը: Ակրթապէս եթէ քահանային օրհնութիւնն Եկեղեցւոյ մէջ արժէր շունեցող բան չէ նէ, բնշու ուրեմն յարգ պիտի շունենայ իրմէ օրհնուած առարկան: Արրուհի թերեսիա մեծ եռանգով մը կը զրուցէր, թէ յօժարակամ հազար անգամ կ'ուզէր մեռնիլ Սուրբ Եկեղեցւոյ ամենափոքր արարողութեան պաշտպանութեանն եւ պատուոյն համար. յայտնի է թէ Յիսուսի հոգին իր վրան էր:

Ակրթապէս ուղղափառական հոգին կ'ուզէ որ այնպէս ուր յարսուն անինան+ այն ամէն բանիքուն, որ Ասորի Եկեղեցին էւ հրամայէ, մնչու զարդարադ շլան+ աւելի պատճառ էնդրելու շնչան+ զալուդանէլու, +ան նէ հայտառախլու համար: Աս աղէկորով սէրն առ Եկեղեցին փորձաքարն է, որուն շփուելով կ'իմացուի թէ ովէ ուղղափառը. ուստի Սուրբն ասիկայ մեծապէս կը յանձնէ: Կոյնութէս Եկեղեցւոյ պաշտպանութեանը համար պատճառներ փնտուելու եւ գտնելու պատրաստ ըլլալը կը ցուցընէ պյնագիսի անձին գութը՝ որ ունի Եկեղեցւոյ վրայ, բնչպէս որ անդադար Եկեղեցւոյ դէմ շարազգած ըլլալն ալ, որն որ ոմանց յատկութիւնն է, կը ցուցնէ, թէ պյնագիսիներուն սիրուն որչափ օտար է:

Մանաւանդ թէ Եկեղեցւոյ վրայ ունեցած սէրերնուս համար՝ պէտք է խէ-Դ յօժուրունիւն անինան+ սիրելու նախ Ար-

հարցը եւ վերնաբայները, եւ դուշելու. ուր որ խրելէ եւ, երեւն հրամաներն եւ իրենց յանձնութեամբ նիւթերը: Հերետիկասական սկիզբը մըն է նախ Եկեղեցւոյ ետքը ամեն օրինաւոր իշխանութեան դէմ: Ասոր ներհակ ուղղափառութեան սկիզբը՝ հպատակութեան սկիզբն է Եկեղեցւոյ եւ ետքը ամեն օրինաւոր իշխանութեան: Ասիկայ չուզեր ըսել թէ պետք է մասնակից ըլլալ վերնագլուներուն խորհաւրդներուն եւ հրամաններուն երբ անիրաւ եւ աւելի եւս Եկեղեցւոյ հակառակ են, ինչու որ ասիկայ իրենց յանցանացը գործակից ըլլալ է. այլ կ'ուզե ըսել, թէ աս դէպքերէն զատ՝ ամեն բանի մէջ, որ մեղք չէ, իրենց վրայ Աստուծմէ աւանդուած իշխանութիւնը ճանշնալով եւ զանիկոյ յարգելու համար, աւելի յօժարութիւն կ'ունենանք զերենք պաշտպանելու, արդարացընելու, եւ իրենց կողմն ելլելու քան թէ իրենց հակառակելու, վար զարնելու, եւ իրենց դիմագրութիւն ընելու: Թէ աս կանոնը պահուելու ըլլար, կը զսպուեր ու կը ճնշուեր արգեօք աս մեր դարսուա ահազին հրեշը, պատամբութեան հոգին, որ կ'այրէ կ'ապականէ այնշափ անշափ սրտեր, եւ ընկերութեան մէջ այսպիսի ցաւալից անկարգութիւններ կը պատճառէ: Արդ նոյն Սուրբին հետ պետք է աս խորհրդածութիւնն ընել, որ այս յանցաւոր հոգին չէ թէ միզին քաղաքականութեան եւ կարգի հակառակ է, այլ նաեւ հաւատոյ եւ կրօնի:

Ի վախճանի, ուղղափառ հոգւոյ յատկութիւնն է (եւ աս խորհրդածութիւնը դիշխաւորաբար Եկեղեցականներուն շատ համաձայն է), որ ի ուշեաւ դու նե դրսիւն նե Սիւլստիւն Հորդութեաւնեան: Եւ ասոր երկու պատճառ կը ճնշանակէ: Կախ որ, ինչու՞ Ս. Յերանիսէ, Ս. Օքտոբրիսէ, Ս. Գրիգորի դեմուրութեաւնեան սեղմանեան է գիտ, ծուռութիւն եւ Արտուրու սերը յարաւուշնել, առան աւ Սիւլստիւններուն, Բնութե Ս. Թուլսունի, Ս. Բանավիւնուրույն, եւ Հետո Արտուրութիւնն է, առանանել, Բայրութիւն, եւ Պալուդնել Քրիստոնեան հարիւստոր եւ բաները, մեր ժամանակներուն հալրանիւնուց եւ իսրեանիւնուց դէմ Պատլութեաւ եղանակն է: Բաց առկից Արտուրութիւնները ժամանակն յիշնուիյն ըլլալ, չե նե գոյն առաքի Գիւրչը, եւ իրենցի առաջն Սուրբ հոգը եւ Հորդութեաւ դրսութեաւն իրենց օքնութիւն իւնանին, հողու որդին իրենց առաջնութեաւն պարագաներն ըստուրութեաւն, եւ դու առաջնութեաւ ըլլալը՝ Սուրբ Մայր Եիւլյուսոյ իւնաներն աւ, իւլյունաներն աւ, եւ ահմանութեաւներն աւ իւ դործունեան: Աս ազգարարութիւնը պետք եր այն անզդոյշներուն աչքը բանալ, որոնք ուրիշ բան չեն չենքը, բայց եթէ պղատունականութիւնն եւ փիլխառիայութիւնն, եւ ուրիշ բան գովել չեն զիտեր եթէ ոչ հայրերն եւ մայրերը, բայց ասիկայ ոչ այնշափ չարց սիրոյն համար է, որչափ Սկոլատիկեանց դէմ ու-

նեցած առելութեան համար։ Աս բանիս մէջ համաձայն կ'երթան Հերետիկոսներուն հետ, որոնք որ եւ ոչ իսկ Սկզբաստիկեանց անունը կրնան լսել։

Ուրիշ շատ բաներ կային հօս աեղս՝ աս նկատմամբ աւելցընելու, բայց Սուրբին նշանակածներն արգեն բաւական են անոնց, որոնք որ անկեղծութեամբ ճշմարտութիւնը կը սիրեն։ Բայց ամէնքն ալ աս մէկ բանի մէջ կ'ամփոփուն, որ է սրտի բորբոքմամբ սիրել, եւ խորունկ մեծարանքով Սուրբ Եկեղեցին յարգել, անոր հետ սերտիւ միացած՝ եւ անոր կատարելապէս հպատակ ըլլալ։ Եւ աս միայն է, որ հոսուեզս վերջապէս կ'ուզէի Ընթերցողին օրտին մէջ խորապէս դրումել, ինչու որ հիմակուան ատենս աս միայն է ամենահարկաւ որ խորհուրդը, որ կրնաց արուիլ։

Եկեղեցւոյ սիրոյն մէջ կը բովանդակի հպատակութիւնն առ Աստուած, վասն զի ինք՝ իր ամէն կամաց յայտնութիւնը մեր նկատմամբ Եկեղեցւոյ մէջ ամփոփեց։ Աստուած մեզմէ ուրիշ հաւատք շիպահաններ, բայց եթէ ինչ որ Եկեղեցին մեր առջեւը կը դնէ, եւ ոչ ուրիշ պատուիրաններ, բայց եթէ ինչ որ Եկեղեցին կը պատուիրէ, չ'ուզեր ուրիշ մեծարանք, բայց եթէ ինչ որ Եկեղեցին մեր լեզուին վրայ կը դնէ, ոչ ուրիշ վարք մը, բայց եթէ ինչ որ Եկեղեցին մեզի կը սորվեցընէ, եւ ոչ ալ կը պահանջէ ուրիշ կատարելութիւն մը, բայց եթէ ինչպէս Եկեղեցին մեզի կը ցուցընէ։ Որովհետեւ նոյն Եկեղեցւոյ մէջ ամփոփեց աղօմթքը, զոհը, չնորհակալութիւնը, քաւութիւնը, չնորհքը, կեանքը, յաւիտենական երանութեան բովանդակի յդսը։ Աստուած շիկրնար մեր վրայ հաճոյ աչքով մը նայիլ բայց եթէ իրեւ անդամ այս Եկեղեցւոյ, ինչպէս որ՝ ալ շիկրնար զմեզ իր երեսէն մերժել եթէ զմեզ Եկեղեցւոյ հլու եւ հպատակ որդիքը կը տեսնէ։ Կախնի սուրբ հայր՝ եւ փառառ մարտիրոս մը մեծ վատահութեամբ մեզի կը զրուցէ, թէ երբեք զլատուած հօր աեղ չունենար, ով որ զԵկեղեցին մօր տեղ չ'ընդունիր։

Եւ ասոր անժխտելի ու հանդիսաւոր պատճառն ան է, որ ամեննեւին բարիք մը շիտրուիր մարդկանց, բայց եթէ ի Յիսուսէ Քրիստոսէ։ Արդ՝ Յիսուս Քրիստոս այն ամէն բարիքներուն աւանդապահ Եկեղեցին դրած է։ Առանց Յիսուսի, կ'ըսէ Ս. Օգոստինոս, մարդիկ ուրիշ բան չեն, բայց եթէ դատապարտութեան զանգուած մը, բայց մենք՝ նոյնը կրնանք ըսել նաեւ Եկեղեցւոյ նկատմամբ ալ, որովհետեւ ի նմա է Փրկութեան աստուածային դինը։ Մինակ ինքն Եկեղեցին ստացած է սուրբ վարդապետութեանց անսպառ գանձերը զմարդիկ լուսաւորելու համար, իրմէ գուրս ամէն բան կասկածանքի մշուշէ, տղիտութեան, մոլորութեան, անհաւատարմութեան խաւար է։ Ինք մինակ կը մատակարարէ Յիսուսի Քրիստոսի անդին արիւնը, եւ անով զմեզ մեր մեզքերէն կը մարդէ

զմեղ յասիտենական կենաց կը սնուցանէ, զմեղ հոգեվարութեան ատեն կը զօրացընէ եւ արքայութիւն կը տանի: Աւտափեւիր դուրս ուրիշ բան չէ, բայց եթէ մեղաց գերութիւն, մահուան ծառայութիւն եւ կորուստ: Յիսուս չիգտնուիր՝ բայց իր հարսին հետ մեկտեղ, վասն զի այնպիսի անձառելի սիրով սիրեց զանիկայ, որ մինչեւ երկինքէն իջաւ զանիկայ փնտռելու, մանաւանդ թէ նախ զանիկայ կերպաւորեց եւ ետքը անոր հետ միացաւ անլունանելի եղանակաւ. ուստի ով որ զՅիսուս Եկեղեցւոյ մէջ չիգնուուեր եւ հոն չիգտներ, ի յատիտեանս առանց Յիսուսի պիտ'որ մեայ:

Մինակ Եկեղեցւոյ մէջն է ամէն ճշմարտութեան սուսութիւնը, եւ ամէն մոլորութեանց դէմ ապահովութիւն: Փոթորիկները կ'ելլեն, հոգերը սպառնալից կը մոնշեն եւ նաւարեկութիւնն ամէն կողմէն աշքերնուս առջեւն է: Բոզդորականութիւնը, որ ցայսօր ամէն ճամբաները քալեց, բոլոր աշխարհքիս երեսը զարհուրելի կործանման սերմունքը ցանած է: Հոն կրօնական անտարբերութիւն, որ է ամէն պաշտաման ուրացութիւնը. հոն՝ աներես Առլթերականութիւն, որ է ամենէն սուրբ բաներու հեգնութիւնը, տեղ մը մոլեգին պաշտօնասիրութիւն, որ է խելագարութեան ծայրը հասած զդայտականութիւն, տեղ մը զուտ բանաւորականութիւն, որ է ըսել ամէն աստուածային յայտնութեան ուրացութիւն: Աս մոլորութիւնները հազար ու մէկ ճամբով ուղղափառ երկիրներու մէջն ալ մանելով շատերուն վրայ կասկածանքի եւ անհաւատութեան դառն պտուղներ կու տան. ուստի մեզի ալ հարկ կ'ըլլայ լսելու, երբեմն հաւատոյ վարդապետութեան մը ուրացութիւնը, երբեմն բարեպաշտական գործքի մը մերժումը, հոն հրաշքի վրայ ծիծաղ մը հոն ճշմարտութեան մը հայհոյութիւնը: Աս վիճակը տեսնալով, տարապայման երկիւղածներէն շատերը, կը զարհուրին կը սարսափին եւ քիշ կը մնայ, որ վախ մը գայ վրանին թէ գուցէ օր մը Եկեղեցին ալ ասանկով ճնշուի ու յաղթահարուի, եւ ոմանք ալ կը վախնան՝ որ ըլլայ թէ օր մ'իրենք ալ մոլորութեան զոհ ըլլան: Բայց թէ ասոնք եւ թէ անոնք, ամէնքն ալ հոգի առնեն: Ով որ սոսուգութիւն եւ հաստատութիւն կ'ուզէ՝ Եկեղեցւոյ թող վստահի: Ամէն նորութեան մէջ, որ պատահի, ամէն խարեւութեանց մեջ, որ առջեւն ելլէ, որպիսի եւ իցէ նոր եւ ծանր դժուարութեանց որ հանդիպի, շուտով՝ առանց դանդաղելու Եկեղեցւոյ մօտենայ, անոր հարցընէ, անոր պատգամին սպասէ, եւ անոր վրայ հանգչի:

Եւ կը տեսնէ որ ամբարտաւաններն եւ յանդուզները կը խոնարհին. կը տեսնէ, որ ամէն աղանդները տերեւներու պէս ամէն հոգէ կը շարժին ու կը ցրուին. կը տեսնէ, որ անհաւատներն ու ամբարիշտները նախ մոլորութեան՝ եւ ետքը մահուան անդունդը կ'ընկղզին, բայց ինք ամենայն հաստատու-

թեամբ Եկեղեցին բռնած՝ կեցած ըլլալով, անոր հաստատու-
թեանն եւ անշարժութեանն ինքն ալ մասնակից կ'ըլլոյ։
Փորձով կը տեսնէ, որ Եկեղեցին աստուածային տապանակն
է, որ նաւարեկութենէ շիվախնար, ամուր աշտարակն է,
որմէ հազար վահաններ կը կախուին, ժայռ անշարժ է ալիք-
ներուն բախմանցը դէմ, սիւն ու հաստատութիւն է ամենայն
ճշմարտութեան։ Այս աստուածային նաւն ամէն ծովերու մէջ
ալ առազաստած է, ամէն հովեր իրեն դէմ բախնցին, ամէն
ծովահեններ իրեն վրայ յարձակեցան ամէն ճիւաղներ իրեն
դէմ սպառնացին, բայց ամենեւին ոչ ոք կրցաւ զինք յաղ-
թահարել, եւ ոչ ոք ալ երբեք կարող պիտ'որ ըլլոյ յաղ-
թահարել։

Աւզափառը՝ որ Եկեղեցւոյ վրայ իր բոլոր վասահու-
թիւնը գրած է, չէ թէ միայն իր կենացը մէջ ապահովութիւն
ունի, այլ զլսաւորաբար՝ կենաց վերջին ժամը։ Արբուհի թե-
րեսիա կոյսը մահուան մօտեցած ժամը սուրբ ուրախութեամբ
մը կը խնտար, վասն զի՞ ուղղափառ եկեղեցւոյ դիրին ա-
պրած էր, եւ նոյն Եկեղեցւոյն գիրկը կը մեռնէր. այսպիսի
ուրախութեան մասնակից պիտ'որ ըլլայ, ով որ նոյնպէս սուրբ
Եկեղեցին սիրած է եռանդեւամբ։ Այս վերջին ժամուն մէջ
պիտ'որ շուրախանայ բողոքականը, վասն զի ամէն բան քննու-
թեան տակ ձգեց եւ ամէն բանի վրայ վիճեց. ոչ բանաւո-
րականը, վասն զի ամէն բան ուրացաւ. ոչ անսասաւածը,
վասն զի Աստուածութիւնը ծաղը ըրաւ։ Բայց պիտ'որ ցնծայ
եւ ուրախանայ հաւատարիմ ուղղափառը, որ խոնարհու-
թեամբ զլուխ ծաեց՝ իր մօրը հպատակեցաւ, յարեց զանի-
կայ եւ սիրեց, եւ որշափ կրցաւ պաշտպանեց։ Ան ատեն Ե-
կեղեցին ալ իր որդին կը յիշէ, անոր վերջին պատերազմին
առենը ներկայ կը գտնուի, կը մահիթարէ եւ կը թէթեւացը-
նէ անոր ցաւերն ու անձկութիւնները։ Իր մայրենի ծոցէն կը
հանէ այն նպաստներն, որ նոյն ժամուն համար պահած է։
անոր կը մերձեցընէ իր ազօթքներուն ազդեցութիւնը, իր
խորհուրդներուն շնորհքը, իր փեսային արդինքը, եւ արդէն
բոլորովին ամէն մեղաց արատէ սրբուած ու մաքրուած իր
աստուածային փեսային առջեւը կը հանէ, որպէս զի ողորմու-
թեանն եւ ոչ թէ խստութեան դատաւոր զտնէ։ Իմ բարե-
խրտո ընթերցողս, ահաւասիկ աս է շնորհքը, որ քեզի կը
բաղձամ երկինքէն ի բոլոր սրտէ, եւ որպէս զի նոյնն ըն-
դունիս աս քանի մը թէթերը դրեցի։ Այսպէս Աստուած
շնորհէ թէ քեզի եւ թէ ինձի ի նշան յաղթութեան իր
աստուածային Սրտին, իր Եկեղեցւոյն պարծանացը, եւ մեր
յաւիտենական երջանկութեանը համար։

ՅԵՆԻ ԳԼԽԱՑ

ԳԼ.	Լ.Ա.	Եկեղեցական պատմութիւն:	
Ա.	Ա.	Բարիթողիմէսօսի կռառքածը: — Բ. Կանթի հրովարտակին եւս առնուիլը:	1
ԳԼ.	Լ.Բ.	Եկեղեցական պատմութիւննեւ:	
Ա.	Գալիլէոսի դատապարտութիւնը: — Բ. Անոր գէմ եղած անգթութիւնները:	10	
ԳԼ.	Լ.Գ.	Հոգեւոր բարիներու տուրեւառ:	
Ա.	Ներողութեանց վաճառքը: — Բ. Համառօտագիր- ներու, կոնդակներու, եւ այլն, վաճառքը: — Գ. Պա- հոց անօրինումը:	18	
ԳԼ.	Լ.Դ.	Յիսուսեանք:	
Ա.	Իրենց գէմ ամբաստանութիւններու բազմութիւ- նը: — Բ. Ի՞նչպէս ասոնք մէկը մէկալին համաձայն են: — Գ. Իրենց թշնամիները: — Դ. Իրենց բարեկամները:	26	
ԳԼ.	Լ.Ե.	Քրիստոնէական օրէնք:	
Ա.	Քրիստոնէից օրէնքն անկարելի է: — Բ. Տիսուր եւ ձանձրութեամբ լի կեանք անցընելու կը պարտաւ- որէ: — Գ. Ո՞վ կրնաց տանիլ այնչափ բազմութեան օրէնքներու, արգելքներու եւ այլն:	43	
ԳԼ.	Լ.Զ.	Ուղղափառ բարեպաշտութիւն:	
Ա.	Ուղղափառ բարեպաշտութիւնը մարդու ապուշ կ'ը- նէ: — Բ. Մանր ջերմեռանդութիւններու շատու- թիւնը: — Գ. Ասոնք ոտնակապեր եւ արգելքներ են: — Դ. Խոկ ջերմեռանդներն ամենէն տիսուրներն են:	54	
ԳԼ.	Լ.Է.	Պաշտամունք:	
Ա.	Ժողովուրդը հացի կարօաւ է եւ ոչ թէ տօներու: — Բ. Հանգիսութիւններու համար արուած ստակն աղքատներուն կրնար բաշխուիլ: — Գ. Ի՞նչ բանի կը ծառայեն այնչափ եկեղեցիներ:	71	
ԳԼ.	Լ.Ը.	Քրիստոնէական պարտքեր:	
Ես	ուղղափառ եմ, բայց ի գործ չեմ դներ:	81	
ԳԼ.	Լ.Թ.	Պատարագ — Քարողներ:	
Ա.	Ի՞նչ՝ այնչափ պատարագներ: Ես չեմ կրնար ժա- մանակս կորսնցընել: — Բ. Գիտեմ արդէն՝ քարոզիլ- ներն ինչ պիտօր ըստն: — Գ. Մարդ չիկրնար մտիկ ընել. այնչափ բիրտ Են:	91	
ԳԼ.	Խ.	Խստովանանք:	
Ա.	Խոստովանանքը քահանաներուն գիւտն է: — Բ. Խղճմանքի տանջանք մըն է: — Գ. Ես առոր հար- կաւորութիւն շունիմ: — Դ. Անպարկելու բան է: — Ե. Քաղաքականութեան կը ծառայէ:	102	
ԳԼ.	Խ.Ա.	Հաղորդութիւն:	

Ա. Ես անարժան եմ: — Բ. Շատ յանախ ընդունիլն անոր յարգութիւնը կը պակսեցընէ: — Գ. Ընսնք, որ ստեղ կը հազորդին, ամենէն աւելի անտանելի են: .	118
ԳԼ. ԽԲ. Ուղղափառական առաքինութիւններ:	
Ա. Խոնարհութիւնը հոգւոյ անարգութիւն մըն է: — Բ. Համբերութիւնը տկարներու առաքինութիւն է: — Գ. Մինակ Ալյոյիզիոսներ, Ստանիսլաւոսներ յառաջ բերելու կը ծառայէ եւ ոչ թէ կեսարներ եւ Սկիպիոն- ներ: — Դ. Երկնից սիրոյն համար երկիրս արհա- մարհէլ:	126
ԳԼ. ԽԴ. Ժումկալութիւն:	
Ա. Մեծ գեշութիւն մըն է քիչ մը տկարութիւնը: — Բ. Աստուած կը գթայ: Աստուած կը ներէ: — Գ. Ես բնութեան յօժարութիւններուն ետեւէն կ'երթամ: — Դ. Ինչո՞ւ մեզի նոյները տուեր է:	137
ԳԼ. ԽԴ. Ազատութիւն:	
Ա. Մարդ ազատ կը ծնանի: — Բ. Մատեելու: — Գ. Խօսելու ազատութիւն: — Դ. Պաշտօն: — Ե. Ուղղա- փառներն ազատութիւնն իրենց համար կը պահանջէն, ուրիշներուն կը զլանան:	147
ԳԼ. ԽԵ. Նոյն նիւթը կը շարունակուի:	
Ա. Յիսուս Քրիստոս ազատութեան հիմք դրաւ: — Բ. Աւտարանը գերութիւնը ջնջեց:	163
ԳԼ. ԽԶ. Եղբայրութիւն:	
Ա. Ամենքնիս ալ եղբարք Ենք: — Բ. Ի՞նչպէս ի գործ կը դրուի եղբայրութիւնը:	173
ԳԼ. ԽԷ. Հաւասարութիւն:	
Ա. Ամենքնիս արինաց առջեւ հաւասար Ենք: — Բ. Ինչո՞ւ ազնուալետութիւնը պիտօք չշնթուի: — Գ. Իսկ առենի առանձնաշնորհութիւնը:	184
ԳԼ. ԽԲ. Ժողովրդական վեհապետութիւն:	
Ա. Ժողովրդը վեհապետ է: — Բ. Աստուածարան- ներն ալ նոյնը կ'ըսեն:	197
ԳԼ. ԽԹ. Ազգայնութիւն:	
Ազգայնութիւններն իրաւունք ունին ինքնօրէն հաստա- տուելու:	210
ԳԼ. Ծ. Ուսումն աշխարհականացընել:	
Ա. Տերութեան կը վերաբերի մանկութիւնը կերպաւ- որել: — Բ. Կղերականներն ընտանիք չեն ճանշար: — Գ. Աւելի եւս չեն ճանշար կրօնաւորները: — Դ. Պա- տանիները ծնողած սէրէն կը պաղեցընեն:	217
ԳԼ. ԾԸ. Ուղղափառ.	
Եկեղեցւոյ համաձայն զգալու կանոններ:	234

ՀՀ Ազգային գրադարան



NL0666843

ՀՀ Ազգային գրադարան



NL0243388

